



## Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ  
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial  
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով  
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

**Share** — copy and redistribute the material in any medium or format

**Adapt** — remix, transform, and build upon the material

88  
P - 97

1192

ԱՆԴՐՈՆԻԿԵ

20 JUN 2006

25 NOV 20

f-93

88

8 - 97

Այ.

Ա. Թ. Ք Ս Ե Ն Ո Ս




## ԱՆԴՐՈՆԻԿԵ

ՅՈՒՆԱԿԱՆ ՅԵՂԱՓՈԽՈՒԹԱՆ ՀԵՐՈՍՈՒՑԻՆ

(Արտաստպւած «ՀԱՅՐԵՆԻՔ» Շաբաթաթերթին)

Թարգմանեց

Ի. Ա. ԵՐԱՆ



Տպարան «ՀԱՅՐԵՆԻՔ»  
27 Beach St, Boston, Mass.  
(U. S. A.)

1905

30 JUL 2013

9000

## Բ Ո Վ Ա Ն Դ Ա Կ Ո Ւ Թ Ի Ւ Ն

### Ա. ԳԻՐՔ

#### ՊԼՈՒԽԻ

Էջ

Ա. Սուրբ Հաղորդութիւնը .....	1
Բ. Քթախոտի Աղամանդէ Տուփը .....	8
Գ. Սոսկալի Տեսարան մը .....	12
Դ. Եպիսկոպոսներուն ձակատագիրը .....	18
Ե. Մեկնումը .....	20
Զ. Թրասիբուլոս և Անդրօնիկէ .....	23
Է. Ուխտը և Նշանախօսութիւնը .....	35
Ը. Պարթաքաս .....	48
Թ. Պատժւած Փեսան .....	49
Ժ. Փախուստը .....	55
ԺԱ. Սուրբ Եղիայի Ճգնաւորը .....	59
ԺԲ. 1821 Ապրիլի Վեցը .....	166
ԺԳ. Հանդիպումը .....	71
ԺԴ. Տիաքոս և Օտիսես .....	77
ԺԵ. Սարսափելի Լուրերը .....	79
ԺԶ. Թէրմօփիլէի Նոր Կոփւը .....	84
ԺԷ. Քօրիկեան Քարանձաւը .....	89
ԺԸ. Տիամանթօ Քարէթօ .....	96
ԺԹ. Կրավիասի Պանդոկը .....	105
Ի. Վասիլ Կարավիաս .....	110
ԻԱ. Տրակացանայի Կոփւը .....	116
ԻԲ. Քրիստոնեայ թէ Միւսիւլման .....	123

### Բ. ԳԻՐՔ

Ա. Եանիայի Ալի Փաշան .....	132
Բ. Քարէթօի Փախուստը .....	139
Գ. Ամրոցը .....	141
Դ. Ինչ Դասատուն է, Աշակերտն է .....	145



1915

39

Գլուխ

Ե	Գուշակութիւնը կատարւած	152
Զ	Բանտարկեալները	163
Է	Մօնկացի Բանտը	167
Ը	Փախուստը	171
Թ	Հրաւէրը	177
Ժ	Ծուղակը	182
ԺԱ	Նոր Տուն մը	185
ԺԲ	Քիոս	192
ԺԳ	Լուլա և Անդրօնիկէ	197
ԺԴ	Պարզ Խօսակցութիւն մը	204
ԺԵ	Լատիններու Սրճարանը	208
ԺԶ	Տեսակցութիւնը	212
ԺԷ	Իպրահիմ Աղա	216
ԺԸ	Թաղումը	221

Գ. Գիրք

Ա	Պարթէնօնի Տօնը	226
Բ	Անտօնիոս Վուռնիաս	232
Գ	Պարոն Ֆրանքութիսի Զերբակալումը	234
Դ	Տիամանթօ և Պանդէլիս	238
Ե	Քաղաքին Կործանումը	240
Զ	Բաժան Բաժան Եղած	244
Է	Ամուսնութիւնը Անձաւին մէջ	246
Ը	Նաւով Ճամբայ Ելան	250
Թ	Դրօշակիր Նաւուն Բանտը	256
Ժ	Ռամազանը Դրօշակիր Նաւուն Վրայ	260
ԺԱ	Աստւածային Վրէժխնդրութիւն	267
ԺԲ	Թրասիբուլոս և Օր. Ո—	280
ԺԳ	Կուրասն ու Օտիսկոը	289
ԺԴ	Յունատանի Պատնէշը	296
ԺԵ	Բարեբախտ Հանդիպումը	302
ԺԶ	Դաւաճանի Որդին	308
ԺԸ	Զինւորի մը Յուղարկաւորութիւնը	317

Դ. Գիրք

Ա	Գերիներու Շուկան	323
---	------------------	-----

Էջ


Գլուխ

Բ	Իրիկւայ Զբօսանքը	329
Գ	Առնավուտ Փաշան ու Գերուհին	333
Դ	Նորէն Թին	339
Ե	Ի՞նչ կը Նշանակէր Թին	343
Զ	Ասպետականութիւն	346
Է	Խաչագող մը	349
Ը	Լօրտ Պայրըն	359
Թ	Աւելի կը Մօտենար	364
Ժ	Թօթիս և Սաս	367
ԺԱ	Օր. Ո— Միսօլունկիի մէջ	371
ԺԲ	Լօրտ Պայրընի Մահը	374
ԺԳ	Ամէն Ինչ Իրարու կը Հանդպի Բացի Լեռներէն	381
ԺԴ	Քաղաքական Պատերազմները	384
ԺԵ	Այն Օրւայ Քաղաքական Գաղափարները	389
ԺԶ	Դուրսի Կողմը	393
ԺԸ	Մեղքերու Թողութիւնը	397
ԺԸ	Լէսպոսի Կառավարիչը	402
ԺԹ	Ներկայի Հերոսութիւնը	405
Ի	Կնոջ մը Պաշտպանութիւնը	409
ԺԱ	Լոգանք մը	414
ԻԲ	Բենիամին Վանահայրը	418
ԻԳ	Գեղեցիկ Պատմութիւն մը	328
ԻԴ	Օտիսկոն ու Կուրասը Նորէն	434
ԻԸ	Սէրը Բարեկամութեան Փոխեցաւ	445

Ե. Գիրք

Ա	Միսօլունկիի Երրորդ Պաշարումը	448
Բ	Վիրաբուժական Գործողութիւն	454
Գ	Բնափութիւն	457
Դ	Պատրանքը Իրականութիւն մը	462
Ե	Իպրահիմի Գալուստը	467
Զ	Միսօլունկիի Նապաստակները	471
Է	Պատերազմական Խորհուրդը	478
Ը	Սխալ առաջնորդւած Եռանդը	482
Թ	Արեան Ուխտը	487
Ժ	Բարեկամէ մը	495

ԺԱ.	Սրբազն Միսօլունկին	500
ԺԲ.	Թանկագին Տուփը	506
ԺԳ.	Քէմիսօվայի Կոփւը	512
ԺԴ.	Անաստածը	517
ԺԵ.	Ադռաւի Որսորդութիւնը	517
ԺԶ.	Պղուտօնի Թագաւորութիւնը	522
ԺԸ.	Չորս Տարիքները	528
ԺԾ.	Միսօլունկին Անկումը	533
ԺԹ.	Փախստականները	538
Ի.	Գրիգոր Պատրիարքին Մտւերը	546
ԻԸ.	Տիրոջը Մատը	552
ԻԲ.	Պատոյ Խօսքը	557
ԻԳ.	Նավարինի Կոփւը	560
ԻԴ.	Անդին	567
		586



Ա Ն Դ Բ Օ Ա Ն Ի Կ Ե

ՅՈՒՆԱԿԱՆ ՅԵՂԱՎՈՒԽՈՒԹԵԱՆ ՀԵՐՈՍՈՒՀԻՆ

Ա. Գ Ի Բ Ք

—○—

Ա. Գ Լ Ո Ւ Խ

Ս Ո ւ Բ Բ Հ ա շ շ ո ր դ ո ւ թ ի ւ ն ը

Ատենօք Պօլսի Ֆէնէր Թաղին մէջ Ուկեղիւրի ձախ  
եղերքին վրայ կիներու վանք մը կանգուն կը կենար :

1614 ին այս վանքը հպիսկոպոսանիստ մայր եկեղեցիի  
մը աստիճանին բարձրացաւ Տիմոֆէսոս պատրիարքին ձեռ-  
քով, որ կիզիկոսէն եկաւ ու այսպէսով փոխարինեց սուրբ  
Սօֆիան, որը տաճիկները գրաւած են Պօլսիւ առած ատեն-  
նին : Նոր պատրիարքարանը կը կոչւէր «Մեծ եկեղեցի»՝  
իյիշատակ Յուստինիանի այն մեծ շէնքին որ իվազուց մըզ-  
կիթ մը դարձւած էր :

1701 ին սուրբան Մուսթաֆա Բ. ի դէմ եղած ապստամ-  
բութեան սարսափելի օրերուն մէջ, ապստամբները քան-  
դեցին այն շէնքը և գանձերը տարին :

Պատրիարքարանը, որ այսօր կը տեսնւի իր առաջին տե-  
ղը, Փաթմոսի Երեմիա Գ. ի ձեռքով կառուցւած էր տասը  
տարի ետքը, և նորէն ամբողջովին նորոգւած էր Գրիգոր  
Ե. ի ձեռքով հարիւր տարի առաջ :

Դրսի Երեսոյթին մէջ այս շէնքը փայտէ տանիքով  
է, քաղաքին հնամի պարիսպներուն վրայ շինւած, և  
ունի սր. Սինոդի համար սենեակներ ու վանական խուցեր :  
Այդ սուրբ շրջապատին մէջ կը կենայ սր. Գէորգի  
եկեղեցին որու ամէնաթանկագին սեփականութիւններն են

պատրիարքական հին դահը, Ուկերերանի ամբիոնը և այն  
սիւնին կէսը, որուն վրայ Քրիստոս կապւած և խարազան-  
ւած էր :

\*\*\*

1821-ի Աւագ Ուրբաթ գիշերը, երբ ամէնաթանձը մը-  
թութիւնը պատած էր, յոյն եկեղեցականի զգեստներ հա-  
գած ութսուն տարեկան ծեր մարդ մը ընկերակցութեամբ  
վայելուչ պատանիի մը, պատրիարքարանի սենեակներէն  
վար իջաւ և մտաւ սը. Գէրդի եկեղեցին : Միջահասակ  
մարդ մըն էր ան, աչքերը մթագոյն էին, դէմքը նիհար,  
բայց կեանքով ու արտայայտութիւնով լեցուն . մօրուքն  
ու մազերը մոխրագոյն ու նօսր էին :

«Խոստովանութիւնով գանք անոր երեսին առջեւ, ու  
սաղմոսերգութեան ուրախալի ճայներ բարձրացնենք, »  
ըսաւ ծեր մարդը սեղանին առջեւ կանդ առնելով : Ապա  
խաչակնքեց երեք անդամ ու ներս գնաց : Շուտով դուրս  
եկաւ ան, ու մետաքսի մէջ ծրարւած քանի մը եկեղեցա-  
կան անօթներ տւաւ պատանիին : Պատանին համբուրեց  
անոնք, համբուրեց նաև քահանային ձեռքը, և ապա իր  
լոյն զգեստներուն տակ պահեց անոնք : «Պատրաստ եմ, »  
աւելցուց : «Հետեւ ուրեմն, որդի՛ս, » շշնչեց ծեր մար-  
դը, և միասին թողուցին պատրիարքարանն ու եկեղեցին :

Երկու անձերը բաւական հեռացան և բնաւ կանդ չա-  
ռին մինչև հասան Ուղուն Քափու, Սէրայի դուռը, Պոս-  
թանձի բանտին մօտ : «Ո՞վ է հոդ, » աղաղակեց բարձրա-  
ձայն՝ վայրագ ենիշէրի մը : «Ես արտօնութիւն ունիմ  
բանտը՝ եպիսկոպոսներուն քով երթալու, » ըսաւ ծեր մար-  
դը, թիւրքերէն լեզով, ու ցոյց տւաւ մեծ եպարքոսին  
Քրաւոր հրամանագիրը : «Սպասէ, մինչև սպայիս հարցը-  
նեմ, » պատասխանեց պահապանը, ակնածանքով համբու-  
րելով հրամանագիրը : Սպան եկաւ և քանի մը հարցումներ  
ընելէն ետք, ինքը առաջնորդեց անոնք դէպի բանտը :

Կէս-ստորերկեայ խուցի մը մէջ, որ կը լուսաւորէր  
պատէն կախւած ճրագի մը աղօտ լոյսով, — գետնին վրայ  
ինկած էին՝ շղթայակապ, առանց մահիմի, ծածկւած աղ-  
տոտութիւնով ու բերանբաց վէրքերով՝ հետեւալ եպիսկո-  
պոսները . Եփեսոսի Դիոնիսիոս, Դէրքօնի Գրիգոր, Նիկո-

միդիակ Աթանաս, Սալօնիկի Յովաչի . Ադրիանուպօլսի  
Դօրօթէոս և յոյն եկեղեցիի չառ մը ուրիշ պաւտօնեաներ :  
Ասոնց իւրաքանչիւրին կնճոռու երեսը, ձիւնապատ գլուխը  
և թշւառ վիճակը համակրութիւն ու խորունկ յարգանք կը  
ներշնչէր :

«Մեր ամէնապատիւ պատրիա՛րքը, » բացագանչեց Եփե-  
սոսի արքեպիսկոպոսը, երբ ծեր մարդը երկցաւ : Բոլորն  
աւ տկար ջանք մը ըրին տեղերնուն ելլալու :

«Արդարե ես ձեզի հետ եմ, » ըսաւ մեծ եկեղեցակա-  
նը դողդոջուն ճայնով մը, ու աջ ձեռքով օրհնութիւն տը-  
ւաւ : Ետքը դառնալով սպային և քաղցրութեամբ արձա-  
կելով ան, աւելցուց . «Ես արտօնութիւն առած եմ մեծ  
եպարքուէն՝ բանտարկեալներուն հետ առանձին մնալու» :  
Սպան բարկացոտ նայւածք մը ձգեց, բայց քանի մը անո-  
րոշ բառեր արտասանելով հեռացաւ :

«Ան որ կը նստի երկնքի մէջ՝ պիտի խնդայ . տէրը պի-  
տի արհամարհէ անոնք : Էյն ատեն անոնց պիտի խօսի ան  
իր բարկութիւնով, և պիտի վշտացնէ անոնք իր չարաշար  
տհաճութեամբ» : Գրիգոր պատրիարքը առտասանեց այս  
բառերը մատնանիշ ընելով մեկնող սպան, և իր աչքերը ար-  
ցունքով լեցւեցան եպիսկոպոսներու խղճալի վիճակին իտես :

«Հա՛յր, Աստծու սիրուն, ի՞նչ կարիք քեզի հոս կը բե-  
րէ այս ժամուն, » հարցուց նիկօմիդիակ եպիսկոպոսը :

«Ամէնէն հրամայականը : Աս, » ու ծոցէն հանելով նա-  
մակ մը, որ գրւած էր Հէթափիրափ(\*) գաղանի բառքառով,  
պատրիարքը կարդաց հետեւալը . «Իմ աղգականս որ  
մուտք ունի սուլթանին քով, կը տեղեկացնէ ինձի թէ  
սուլթանը զայրացած է Հէթափիրափ առաջդիմութեան վրայ .  
տեղեկանալով որ եպիսկոպոսները անդամ են անոր, որո-  
շած է հիմա բանտը գտնելով ամէնքն ալ մեղցնել : Զեզի,  
պատրիարքիդ կը դրեմ աս : Անմիջապէս տեղեկացուցէք  
Անգլիոյ, Ֆրանսակ և Ռուսիոյ դեսպաններուն» :

«Այս նամակը հարկաւոր չէր մեզի իմացնելու թէ մահը  
մօտ է : Մահ ւան դատապարտւածներն են միայն որ այս  
Պոսթանձի բանտին մէջ կը դրւին, » ըսաւ Սալօնիկի եպիս-  
կոպոսը :

(\*) Հէթափիրայ յունական ապստամբութիւնը պատրաս-  
տող ընկերութիւնն էր :

«Մենք խաղաղութեամբ կ'սպասենք անոր,» ընդմիջեց Դէրօնի Գրիգորը: «Երանի՛ թէ մեր արիւնը բաւականանար այն մեծ ձեռնարկի իրադորժանը: Այո, Տէր Աստւած, ազատէ այս քրիստոնեայ ժողովուրդը, իրեւ ուրիշ Դանիէլ մը, միւսիւլմաններու անդութ ձեռքէն»: «Ամէ՛ն,» պատասխանեցին ցած ձայնով ամէնքն ալ:

Ապա, երկար լուռթենէ մը ետք, պատրիարքը խօսեցաւ. «Արժանապատիւ հայրեր, տարիքոտ մարտիրոսներ այս սուրբ կուին, փառաւոր յոյն ազգի ազատութեան առաջընթացներ: Ժամը հնչած է. Դառն բաժակը, որուն առջև մինչ իսկ մեր Տէրը զգածւեցաւ, շատ հեռու չէ մեզմէ: Խմելու ենք քաջութեամբ: Մեր մահը զայրութ ու հերոսութիւն պիտի ներշնչէ բոլոր յոյներուն: Ես ահաւոր պատմութիւն մը ունիմ պատմելու: Անցեալ երեքշաբթի ես հրաւիրւած էի մեծ եպարքոս Պէնտէրլի Ալիի ապարանքը, Ալայ Քէօշքի մօտ: Հոն գտայ ես Բ. Դռան առաջին թարգման կոստանդին Մուրուզիս և իր Նիքոլա եղբայրը: Ծունկի իջած էին անոնք, գլխաբաց, ոտաբոպիկ, ձեռքերնին խաչածև ծալլած կուրծքերնուն վրայ: Մեծ եպարքոսը, յովազի մը պէս յուղւած, վայրենի նայւածքով սրահին մէջ կ'երթար կուգար, կահ կարասիները խորտակելով և սարսափեցնելով բոլոր ներկայ եղողները: Ոյո այս սրիկաները և խոստովանցուր անոնք, կախելէս առաջ: Տո՛ւր անոնց քիչ մը այն գինիէն, որ դուք ձեր մարգարէին արիւնը կ'անւանէք՝ աւելցուց ան ծաղրելով, ներս մտածիս պէս»:

«Մտիկ ըրի առանց պատասխանելու: Սարկաւագս խըրկեցի ամէնամօտ եկեղեցին՝ օրհնւած նշխար բերելու: Ապա, երկու իշխանները սրահին մէկ ծայրը տանելով հաղորդեցի, ընդհատւելով միայն միւսիւլմաններու ծաղրանքով:

«Այն ասեն Քօնսթանթինը, որ սպաննւած է հիմա, փսփսաց ինձի. «Ամէնապատիւ, փրկէ ինքզինքդ ու Աինոդը եթէ կրնաս. սուլթանը մտադիր է ձեզի բոլորդ ալ մեռցնել ապստամբները սարսափեցնելու համար»:

«Նոյն վայրկեանին մեծ եպարքոսը ուսէս պինդ մը բռնեց ու պոռաց. «Ի՞նչ գաղտնիք ունիք հոս»:

«Հայր, ներէ՛ անոնց. չեն գիտեր ինչ կը գործեն, կրկնեցի ինքնիրենս:

«Քօնսթանթին Մուրուզիս եպարքոսին ապարանքէն տարւած էր: Սուլթան Մահմուտ նստաւ Ալայ Քէօշքին պատուհանը: Պատուհաններէն մէկուն մօտեցայ, և տեսայ դժբախտ Քօնսթանթինը՝ ծունդ իջած իր գահիճին առջեւ:

Գլուխը դարձուց ու ինձի նայեցաւ ան. ապա, իր աչքերը դարձնելով դէպի միապետը, կորովի ձայնով մը աղաղակեց. «Արիւնծարաւ գաղան, թագաւորութեանդ վերջին ժամը հնչած է: Աստւած վրէժիննդիր պիտի ըլլայ իմ ազգիս. գո՛ւն պիտի պատժւիս քու ոճիրներուդ համար»: Խօսքը չլմնցուցած՝ գլուխը ինկաւ գահիճին սուրին տակ: Այս սարսափին ընկերացաւ հաղարաւոր տաճիկներու վայրենի ցնծութեան ձայնը: Ապա, նոյն թումբին վրայ, Մահմուտ Բ. ի աչքերուն առջեւ, գլխատւած էր Նիքոլա Մուրուզիսը»:

Թո՛ղ յաւիտենական բլլայ իր յիշատակը, թո՛ղ յաւիտենական բլլայ իր յիշատակը, » կրկնեցին եպիսկոպոսները:

«Այսօր, ձեզի կարդացած նամակս ստանալէս անմիջապէս ետք, մեծ եպարքոսին քով կանչւած էի,» շարունակեց պատրիարքը, «Աւելի մեղմ էր ան, այս անդամ: Բարձ մը մատնանիշ ըրաւ ինձի բազմոցին վրայ, ու չպուխ մը հրամցուց: «Ես ճգրիս տեղեկութիւններ ունիմ որ բանտը գտնւած եպիսկոպոսները Հէթահիրափ անդամներ են,» ըստ ան. «սակայն և այնպէս ես կը կարծեմ թէ դուք հաւատարիմ էք սուլթանին»: Ես խոնարհեցի գլուխս թեթեկորէն, առանց բառ մը արտասանելու:

«Փատիշահը և ես ձեր օգնութեանը կը կարօտինք, դուք միայն կրնաք փրկել մնացած յոյները սասոյդ մաշէն: Փութացէ՛ք բանտը և եպիսկոպոսներուն խոստովանութիւնները առէք: Ինչ որ իմանաք, հաղորդեցէք նորին վեհափառութեան: Տեսէ՛ք, ինք կը խրկէ ձեզի քթախտի այս ադամանդէ տուփը, ինչան իր անսահման յարգանքին»:

Գրիգոր պատրիարքը անոնց ցոյց տւաւ թանկագին տուփը: «Կը տեսնէ՛ք,» աւելցուց, «եռեսուն կտոր արծաթները որ ինձի տրւած են ձեզի մատնելու համար:

«Պատրիարքարան դառնալէս ետք, յիշեցի իշխան Մուրուզիսին խօսքերը: Անմիջապէս հասկցայ որ սուլթանին

ձեզ մեացնելու որոշումը արդէն ծանուցւած է : Սակայն, քանի որ մեր կրօնակից Ռուսիաէն կը վախնայ ան, կը ջանայ գործիք մը չինել իս : Ինքը կը փափաքի որ ես գրաւոր կերպով յայտարարեմ թէ դուք դաւաճաններ էք, այնպէս որ կարող ըլլայ տօքիւմանը ցոյց տալ ուուս դեսպան կոմս Մթրօկնօվին : «Արժանապատիւ հայր, կը յիշե՞ս, ո դառնալով Դէրքօնի եպիսկոպոսին, «Երբ քու բարեկամդ, Ալեք. իփուլանդիսին Փրուտ գետը անցնելէն քանի մը օր առաջ, Սինօդի ամբողջական ժողովի մը մէջ, խրատեց իս, որ թողում պատրիարքական գահը և երթամ Պէլօպօնէս, որպէսզի կարողանամ մահէն խուսափիլ : Կը յիշէ՞ք իմ պատասխանս, «Գիտեմ, ըսի, թէ Վոսփօրի ձուկերը պիտի լափեն մարմինս, սակայն ես, ինչպէս և կոստանդնուպոլիսի բոլոր եկեղեցականներս պէտք է մեռնինք հոս, հասարակաց ապահովութեան համար : Մեր արիւնը Երօպաի համակրանքը պիտի շարժէ գաղանին դէմ և հերոսութիւն պիտի ներշնչէ յոյներուն : Եթէ փախչելու ըլլանք, սուլթանը աւելի պիտի զայրանայ և պիտի ջարդէ ամէն մէկ քրիտոննեայ :

— «Ժամը հասած է», աւելցուց Գրիգոր պատրիարքը, իր պայծառ նայւածքը ուղղելով եպիսկոպոսներուն . «Վերջին ժամն է աս որ ձեզի կը հանդպիմ երկրիս վրայ :»

— «Եկէ՞ք, յարգելի զաւակներս, հաղորդութեան մասնակցինք և իրար խոստովանցնենք : Բարձրացնենք մեր միտքերը անոր որ կը գատէ սիրտերն ու երկամունքները : Շնորհակալ ըլլանք անոր որ մեզի այսպիսի փառաւոր մահ մը կը շնորհէ : Եկուր, Թրասիբուլոս, եկուր զաւակս,» ձայնեց պատանին, որ մտիկ կ'ընէր, արցունքոտ աչքերով :

Պատանին մօտեցաւ որ. անօթը ձեռքին : Վշտակիր եպիսկոպոսները, իրար սեղմւած բանտի խորցին մէջ, մասնակցեցան Վերջին Ընթրիքին :

Այս յուղիչ աւեսարանը հազիւ աւարտած էր, երբ երիտասարդ Թրասիբուլոս — որ գլխաւոր նկարագիրներէն մէկը պիտի ըլլայ մեր այս վէպին, — անկարող իր յուղմունքը ները զ ս պ ե լ ո ւ , քաշեց դամասկեան սուր մը որ իր լայնածաւալ զգեստներուն տակ պահած էր, ցատքեց եպիսկոպոսներուն մէջ տեղ ու խրոխտ ձայնով մը ազաղակեց . Ալուրը մարդիկներ, օրհնեցէ՞ք սուրս :

Քահանաները նայեցան երիտասարդին : Անոր երեսը կը փայլէր բանտի աղօտ լոյսին մէջ, Գարրիէլ հրեշտակապետին չափ գեղեցիկ :

— «Օրհնւած ու զօրաւսր ըլլայ սուրդ, որդիս, ըստ Գրիգոր պատրիարքը : «Դուն պատւաւոր ու արի երիտասարդ մըն ես : Թող տէրը ազգիս առաջնագոյն սիւներէն մէկը ընէ քեզի : Թող թշնամիին սուրը չհասնի քեզի : Թող վախը լնաւ քու սրտիդ վրայ շգայ : Թող գերեզման մտնես այն ատեն միայն, երբ հայրենիքդ ու կրօնքդ ազատւած տեսնես :»

— «Ամէ՛ն» պատասխանեցին ամէնքն ալ :

— «Ամէ՛ն, » պատասխանեց Թրասիբուլոս, թող այս օրհնւած սուրը իմ յուռութս (թլըսըմ) ըլլայ, Քանի իմ բազուկս կը բռնէ ան, մահը չպիտի համարձակի մօտենալ ինծի :» Եւ քնքուշօրէն համբուրելով սուրը, պատեանին մէջ միսեց ան :

Պատրիարքը պատրաստ էր հիմա թողուլ բանտարկեալները, բայց Ադրիանուպոլիսի եպիսկոպոս Դօրօթէոսը սկսաւ խօսիլ : Հանրածանօթ մարդ մըն էր ան՝ իր գիտական ու փիլիսոփայական հմտութեամբ :

— «Օրհնեալ պատրիարք, ամէնապատիւ եպիսկոպոսներ և սուրբ հայրեր, իմ բանտարկիցներս : «Զարին վրայ թակարդ, կրակ ու ծծումբ պիտի տեղացնէ ան, ու սոսկալի մրրիկ մը — աս պիտի ըլլայ անոնց բաժակը : Որովհետև արդարադատ Տէրը կը սիրէ արդարութիւնը,» ըստ մարդարէ-թադաւորը Դաւիթ : Բարձրացնելով մեր միտքերը այս սուրբ խօսքին, մենք, Քրիստոնեայ Եկեղեցիի հովիւները, պէտք է մահւան սպասենք առանց տրանժալու : Որպէսզի Շնորհքի այն աղբիւրը, ուրկէ մենք մասնակցեցանք հիմա, կարենայ տեել, պէտք է որ ձեր սրտերը ուրախ ու անվրդով գտնէ ան :

«Եթէ ձեր մէջ կը մնայ սուրբ իղձ մը տեսնելու յոյն ազգի ազատումը անոր արդի վիշտերէն, այդ իղձը արտօնւած է Ամէնակարողէն, ինչու որ այդ իղձին նպաստակն է փրկել Եկեղեցիները և Քրիստոսի ծնած տեղերը գերաւթենէն : Այդ իղձը կը ձգտի վերցնել սրբապղծութիւնը, մարդասպանութիւնը և բռնաբարութիւնը այս երկրէն, որ

Հոյս տւաւ հիմա լուսաւորւած ազգերուն, և որ ընդունակ է նորէն առաջնագոյններէն մէկը ըլլալու:

«Թող ուրիշ զգացում, արժանապատիւ հայրեր, չմըտնայ ձեր սրտերը: Վանեցէք ամէն ատելութիւն ձեր բըռնակալներուն նկատմամբ: Միայն խնդրեցէք Ամէնաբարձրեալէն որ ներէ անոնց: Եւ իրաւացի է ատ, որովհետև ան որ տապալեց շատ ազգեր և սպաննեց հզօր թագաւորներ, պիտի պատժէ անոնք և պիտի գորացնէ տկար քրիստոնեաները իրենց հարստահարիչներուն դէմ: Մեր մահը, սուրբ հայրեր, տւելի փառաւոր է քան այն մարտիրոսներունը, որոնք ներոնի և Սէվէրոսի օրով ինկան: Անոնք մեռան Քրիստոնէութեան տարածման համար, մենք կ'ինանք որ ազատւի ան՝ երիցս-բարբարոս իսլամէն:»

Ապա, կրցածին չափ վեր, դէպի երկինք բարձրացնելով իր շղթայւած ձեռքերը, աղօթեց. «Տէր Յիսուս Քրիստոս, դուն Առտծու Գառը, որ խաչւեցար ազգերու համար և մարդկութիւնը մեզքէն ազատելու համար, բարեխօսէ քու Հօրդ քով մեղաւորներու համար:»

— «Ամէ՛ն, ամէն, ամէն,» ըսին ամէնքն ալ:

— «Դուք յաւիտեան օրհնեալ պիտի ըլլաք զաւակներս,» ըսաւ պատրիարքը: «Ժամանակ է որ ձեզի թողում: Ես մնաք բարով չպիտի ըսեմ ձեզի, ինչու որ շուտով մենք պիտի միանանք հոն, ուր ո՛չ մէկ զօրութիւն չպիտի կրնայ այլևս բաժնել մեզի իրարմէ:»

Երեք անգամ օրհնութիւն տւաւ եպիսկոպոսներուն: «Հետեւ'ր ինծի, որդի՛ս,» ըսաւ Թրաստիրուլոսին, ապա թողուց բանտն ու բանտարկեալները:

### Բ. Գլուխ

Ք թախոտի Ադամանդէ Տուփը

Տակաւին պատրիարքն ու պատանին չէին մեկնած այն հեղձուցիչ զնդանէն ուր բանտարկւած էին եպիսկոպոսները, արեգակը կը գունաւորէր կոստանդնուպոլսի երկինքը վարդագոյն արշալոյսով, մէն ամէկ ճառագայթ, արւեստագէտի վրձինին նման, տալով նոր գոյն և նոր շուք այդ հոյակապ նկարին:

Քաղաքին մէջէն անցած պահուն, պատրիարքը ստիպւած զգաց վայրկեան մը կենալ և նայիլ եօթը բլուրներու վրայէն. Ոսկեղջիւրը խճողւ ած էր նաւերով և Վոսփօրի ոլորուն նեղուցը, որ անձայն սահանքի մը պէս մէկ ծովը միւսին մէջ կը պարպէ, բացւած է իրը Մովսէսի գաւազանով մը՝ որպէսղի Ասիան ու Եւրոպան երբեք չմիանան իրարու: Ակնարկ մը նետեց լուսափայլ երկինքին վրայ, ուր քանի մը ասազեր, ինկած անյայտացող գիշերւան պատմուածնէն, — կր նւազէին արշալոյսին մէջ: Դարձաւ դէպի իւսկիւտարի հիանալի բարձրագանդակը, ուր անանուխ ու վարդը զմուռսի և կասիաի նման կը բուրէին, և ցողերով կը սրսկէին ով որ կ'անցնէր իրենց մէջէն այդ կանուխ ժամւան մէջ:

Ապա պատրիարքը ըսաւ Թրաստիրուլոսին. «Տէ՛ս, զաւակըս, որչա՛փ հրաշափառ է երկինքը որ Խաչեալը տարածած է այս մեղաւոր քաղաքին վրայ: Կոստանդնուպոլիսը, որդի՛ս, հակառակ իր Փիզիքական գեղեցիւթեան, աղտոտանդունդի մը կը նմանի այսօր: Սատանան և իր զօրքերը կը բնակին հոս: Ան կը հրճւի երր կը տեսնէ որ իր հետեւողները կը չարչըկեն ու կ'սպաննեն քրիստոնեաները: Պատրիարքարան հասնելնուս պէս, զաւակս, դուն կ'երթաս Օտէսա: Քեզի կը յանձնարարեմ հոն քանի մը վաճառականներու, որ մեր երկրացիներն են: Այդ քաղաքին մէջ դուն կրնաս կատարելագործել ուսմունքդ, և ապա կը մըտնես առեւտուրի մէջ:»

— «Ե՞ս Օտէսա երթամ, սրբազան հայր, ե՞ս վաճառական ըլլամ, ե՞ս, որ սուր մը կը կրեմ եր օրհնած է ձեր սրբութեան և եկեղեցիին տասն և հինգ ուրիշ մեծաւորներու կողմէն: Ես ուրախութեամբ պիտի երթամ հոն արձանագրւելու նւիրական լեգէոնին մէջ: Ես կը խնդրեմ միայն յանձնարարական մը Ալեքսանդր Իփիլանթիսին: Գիտէք, հօրեղբայրս, բանտին մէջ ձեր կատարած սր. խոստավանութենէն իվեր, ինքզինքս փոխւած կ'զգամ: Ինծի կը թւի թէ գլուխս օծւած է սր. մեռոնով. և ամրոջ մարմինս անխոցելի դարձաւ այդ օրհնութիւնով: Ա՛հ, ե՞րբ պիտի կրեմ սուրս: Ա՛հ, ե՞րբ պիտի յարձակիմ անհաւատներուն վրայ:»

— «Կամաց խօսէ : Յիշէ որ Պօլսի մէջն ես . ոտքի ձայներ կը լսեմ մեր ետևէն :»

— «Այդ վայրկեանին ձայն մը լսւեցաւ որ կ'աղաղակէր . «Հա՛յր, հա՛յր» : Դառնալով տեսան աղքատ յոյն մը, որ դէպի իրենք կը վազէր :

— «Երկու թիւրք ետևէս ինկած են,» ըսաւ յոյնը հետով : Հաղիւ խօսքը վերջացուցած էր, երբ երկու տաճիկ զինւոր երեցան :

Պատրիարքը թէն չճանչցաւ, բայց կարող եղաւ իր մեղմ լեզւով ու քիչ մըն ալ գրամով անոնք ճամբու դնել :

— «Դուք գիտնալու էք թէ ինչպէս բոլոր քրիստոնեաները կը հալածւին,» ըսաւ Թրասիբուլոսը : «Ինչո՞ւ ուրեմն դուրս կ'ելլաք, երբ փողոցները պարապ են :»

— Աղքատութեան պատճառով, տէ՛ր, պահելու այնքա՞ն շատ զաւակ ունիմ որ :

— «Շա՞տ զաւակ, բայց դուն շատ երիտասարդ կ'երեւիս, ի՞նչ է քու զբաղումդ,» հարցուց պատրիարքը :

— «Մակուկավար մըն եմ ես : Ներեցէ՛ք, տէր իմ, բայց կարծեմ, եթէ չեմ սիսալիր, դուք մեր ամէնապատիւ պատրիարքն էք,» ըսաւ յոյնը, որուն վախը անցած էր, ու գլխարկը հանեց :

— «Այո՛, որդիս, առ աս,» ըսաւ պատրիարքը քիչ մը դրամ տալով անոր :

— Ծնորհակալ եմ, չնորհակալ եմ : Մեր Քրիստոսը խըրկած է քեզի իմ քովս : Շատերու պիտի օգնեմ ես : Դուք գիտնալու էք որ այս օրերուն մէջ իմ փոքր մակոյկու փըրկած է շատեր, որոնք ոռւսական նաւերը տարած եմ ես : Ես այսափ կանուխ փողոց կը գտնւիմ, որովհետեւ ճիշդ հիմա դուրս ելայ որ քիչ մը կերակուր առնեմ ընտանիքի մը համար, որ տանս մէջ պահած եմ : Անցեալ գիշեր անոնք գրեթէ առանց հագուստի փախան ենիշերիներու ձեռքէն :»

Պատրիարքը զարմանքով նայեցաւ անոր . «Ընտանիքին անոնը գիտե՞՞ս» :

— «Այո՛, որբազան, Տիմիթրիսս Մուրուզիս է անունը : Անոնք աղդականներն են Քօնսթանթին և Կիքուլախն, որ սուլթանը մեռցուց : Ես անոնց քիչ մը գինի տարի, անոնք ալ պահապանները գինովցուցին ու փախան :»

Մակուկավարի այս խօսքերուն վրայ ալեոր պատրիարքը անկարող եղաւ զսպել իր յուղումը :

— «Օրհնու թիւն գայ վրադի իմ բարի քրիստոնեաս;» բացագանցեց ան : «Թող Տէրը Սբրահամու ու իսահակի հարստութիւնը տայ քեզի, ինչու որ դուն անոնք պիտի ծախսես բարի գործերու մէջ :» Դուրս հանելով սուլթանին տւած քթախոտի աղամանդակուռ տուփը ինչպէս նաև քովի բոլոր դրամը, աւելցուց . «Առ աս ապրեցնելու քու զաւակներդ և նաև օդնելու այն ընտանիքին, որուն ապատանարան տւած ես տանդ մէջ :»

— «Զի կրնար ըլլալ որ այս ամէնը ինծի տալու մտադրած ըլլաք,» ըսաւ խեղճ մակուկավարը նայելով անոր, ապշած աչքերով :

— «Այո՛, այո՛, այդ ամէնը քեզի կուտամ, իմ բարի մարդու,»

— «Կեցի՛ք, կեցիք, սրբագան պատրիարք,» ըսաւ յոյնը, աչքերը շփելով և գետինը նստելով . «Այս աղամանդները երազի մը նման են : Այդ տուփը հարստութիւն մըն է : Ես սեփական խանութ մը կրնամ բանալ շուկային մէջ :»

— «Անգամ մըն ալ ես կը յանձնարեմ քեզի հոգ տանել այն քրիստոնեաներուն, որ քու տունդ են,» կրկնեց պատրիարքը, մնաք բարով ըսած պահուն :

— «Ես կեանքս պիտի զոհեմ անոնց համար,» պատասխանեց ան . «Ես միշտ մակուկավար մը եղած չեմ . Հայրս առաջ բարեկեցիկ վիճակ ունէր :»

— «Սուլթանին քթախոտի-տուփը աւելի լաւ բախտ չէր կրնար ունենալ : Անոր միջոցով Մուրուզիսի ընտանիքը պիտի փրկւի,» ըսաւ Թրասիբուլոս, քիչ մը ետք :

— «Ոչինչ չի պատահիր աշխարհիս մէջ, եթէ գրւած չըլլայ հոն,» ըսաւ պատրիարքը, մատնանիշ ընելով երկինքը, երբ պատրիարքարանին գուռնէն ներս կը մտնէր :

Զատիկին առաջին ամբողջ շարաժ օրը անցուց խորհրդածութեամբ և աղօթքով : Իրիկւան Թրասիբուլսին ըսաւ . «Ա՛ռ Ալեքսանդր իփսիլանթիսին ուղղած այս յանձնարարականը, որը կը փափաքէիր : Ահա երկու նամակ ալ, երկու գլխաւոր վաճառականներու Օտէսաի մէջ, և ահա դրա-

մի գումար մըն ալ քու ծախքերուդ համար : Ահա նաև նամակ մը պիր... և լնկ : Ատոր մէջ ես ըստ եմ անոնց որ իմ մահւան պարագայիս անոնք քեզ պիտի ճանչնան իբր ժառանգորդ այն ստացւածքին որը իրենց ձեռքը յանձնած եմ : Հիմա պատրիարքարանը և Պօլիսը կրցածիդ չափ շուտ ձգէ ելիր : Նաւահանգիստ աճապարէ և մտիր առաջին ոռւսական նաւը, որ կը մեկնի այս իրիկուն :

— «Ես չեմ կրնար մեկնիլ, մինչև չգիտնամ թէ ինչ պիտի պատահի քեզի և եպիսկոպոսներուն :»

— Աս յիմարութիւն է, մենք ապրինք թէ մեռնինք՝ դուն չես կրնար օգնել ունէ կերպով : Իուն քու անգդ կորսնցնելու վտանգին մէջն ես, և ուրիշ ոցինչ : Խորհիր քու տարիքոտ հօրդ և նշանածիդ՝ Անդրօնիկէիդ վրայ :»

— «Հօ՛րս, մօ՛րս, սիրելի և գեղեցիկ Անդրօնիկէիս վրան : Թող որ աւելցնեմ իմ հայրենիքիս, իմ կրօնքիս վըրան ալ,» աղաղակեց պատանին՝ գրգռւելով : «Ճիշդ է, ես պէտք է որ թողում կոստանդնուպօլիսը : Մնաս բարով, սրբաղան պատրիարք : Օրհնէ իս անգամ մըն ալ : Մեր վախճանը անծանօթ է, բայց եթէ առաջ դուն երկինք երթաս, բարեխօսէ ինծի համար :»

Ապա, արցունքը աչքերուն, քանի մը անկապ բառեր արտասանելէ ետք, համբուրեց պատրիարքին աջը և արագար սկսաւ երթալ դէպի Ոսկեղջիւր :

#### Գ. ԳԼՈՒԽ

#### Ս Պ Ա Կ Ա Լ Ի Տ Ե Ա Ա Ր Ա Խ Ա Մ Ե Ր

Զատիկը ամպամած եկաւ : Երկինքը ու էր, մթնոլորտը ծանր ու անձրեց հեղեղի նման կ'իջնէր : Անընդհատ որոտն ու փայլակը կ'արձագանգէին ու կը փայլատակէին արեւքէն արեմուտք, Հակառակ այս ամէնուն՝ ծովը խաղաղ էր : Շունչ մը օդ անգամ չէր չարժեր : Նաւահանգիստին քրիստոնեայ նաւերու ողջոյները՝ ու դաղար չէին առներ ուրիշ Զատիկ օրեր, այսօր շատ նւազ էին ու երկար ընդմիջումներով : Բնութիւնը ինք գուշակեց թէ յունական այս Զատիկը պիտի վերջանար սարսափներու մէջ :

Գրիգոր պատրիարքը շատ կանուխ ելաւ : Յարութիւնը տօնելու համար որ . Գէորգ եկեղեցին իջնելէ առաջ, խորունկ մելամաղձութեան մը մէջ ընկղմած էր ան : Վերջապէս հագաւ արքայական պատմուճանը և ոսկեհուռ եմի փորոնը : Գլուխը դրաւ աղամանդակուռ թագը :

Ապա իր հաւատարիմ սպրկաւագ Գաբրիէլին ուղեկցութեամբ գնաց եկեղեցին և նստաւ նսկեբերանի գահուն վըրայ :

Ներկայ եղող քրիստոնեաները լուռ և տխուր էին : Իւրաքանչիւրը կ'զգար եպիսկոպոսներու բացակայութիւնը, և գառնութեամբ կը խորհէր բանտին մէջ անոնց կրած տառապանքներուն վրայ : Բայց երբ Գրիգոր պատրիարքը իր հովական զաւազանը բարձրացնելով, ձայնեց . «Թող ոտքի ելլէ Աստւած և թող ցրին անոր բոլոր թշնամիները :» մէկ ընդհանուր պատասխան մը յուղեց աղօթողնեռուն բոլոր շարքերը .

— «Թող ազգը ոտքի ելլայ, թող քրիստոնէութիւնը ոտքի ելլայ,» շշնչացին անոնք, և նոր կենդանութիւն մը երեցաւ անոնց դէմքերուն վրայ :

Պատարագէն ետք, պատրիարքը պատրիարքարան վերադարձաւ և յոյներու այցելութիւնը ընդունեց : Ճիշդ այդ պահուն մեծ եպարքոսին սպաներէն մէկը հոն հասնելով, հրամայեց անոր որ իր տիրոջը քով երթայ :

Պատրիարքը մեծ եպարքոս Պէնտէրլի Ալին գէշ տրամադրութեան մը մէջ գտաւ, ծուխի ամպերու մէջ ծրարւած :

— «Վերջապէս,» ըստ Բ. Դուան ներկայացուցիչը, «ես քեզի երէկ կ'ակնկալէի : Իմ ամէնակարող տէրս եպիսկոպոսներու խոստովանութիւնը կ'ակնկալէր :»

— «Երէկ մեր Աւագ Շաբաթն էր, ու իմ պարտականութիւնս էր աղօթքով ու խորհրդածութեամբ անցընել այդ օրը :»

— «Աւելի լաւ պիտի ըլլար քեզի համար, եթէ այդ ժամանակը անցընէիր աղօթքով ու խորհրդածութեամբ քու վեհապետիդ ու տիրոջգ՝ սուլթան Մահմուտի հրամանին վրայ, ուրիշ կախւած է գլուխդ : Ուրեմն, ըսածիդ նայելով, ժամանակ չունեցա՞ր գրի առնելու բանտարկեալներու խոստովանութիւնները :»

— «Ամբողջ օրը աղօթքով ու խոկմունքով անցուցի, ապատասխանեց ալեռոր պատրիարքը :

Եպարքուը սկսաւ բարկանալ անոր անդորրութեան վը-  
րայ : «Ուրեմն բերանացի ըսէ թէ բանտարկեալները ի՞նչ  
խոստովանութիւն ըրին :»

Պատրիարքը ձեռքերը կուրծքին վրայ ծալլեց, աչքերը  
խոնարհեցուց և լուռ կեցաւ :

— «Պիտի չխօսի՞ս :

Գրիգոր պատրիարքը նոյն լոռութիւնը պահեց :

— «Շատ լաւ : Լսէ թէ ի՞նչ կ'ըսէ մեր զուռանը՝ Մենք  
մարդը առաջնորդած ենք այն շատիղը, ուր ան ցոյց պիտի  
տայ արդեօք ապերա՞խտ է թէ երախտագէտ : Ուրիշ տեղ  
մըն ալ կ'ըսէ . Եւ արդարեւ անհաւատներուն համար  
մենք պատրաստած ենք շղթաներ, երկաթէ օդակներ և  
բոցավառ կրակ' :

Նշան մը ընելով պատրիարքին՝ ըսաւ անոր ցած ձայնով  
մը . «Քեզի ու շղթայակապ արքեպիսկոպոսներուն համար  
տակաւին ներում կրնայ ըլլալ : Թող անոնք փատիշահին  
դառնան, և ես ձեզի ամէնքդ ալ մահւընէն կ'ազատեմ :»

— «Մարդ մը ուրիշ մը չի կրնար ազատել մահէն, »  
ըսաւ պատրիարքը : Զեր իսկ զուռանը չ'ըսե՞ր թէ Մենք  
ամէնքս ալ Աստուծմէ ենք ու անոր պիտի դառնանք :»

— «Կեցի՛ր, ատ ըստած է միւսիւմաններուն համար մի-  
այն, » աղաղակեց Պէնտէրլի Ալին, կատղած : «Դուն պիտի  
տեսնես թէ ես զօրութիւն ունիմ քեզի սպաննելո՞ւ թէ  
արձակելու :»

— «Դուն չես կրնար ուէ զօրութիւն ունեցած ըլլալ,  
եթէ վերէն տրւած չէ քեզի, » բուն իսկ Յիսուսի բառով  
պատասխանեց պատրիարքը այս տաճիկ Պիղատոսին :

— «Ապերախտ և անիծեալ ազգ, » պոռաց մեծ եպար-  
քուը ուժգին բարկութեամբ մը, բազմոցէն ցատքելով սե-  
նեակին մէջ տեղ . «Դուք, անիծեալ և անարժէք գերիներ,  
որ այնպիսի վեհանձնութիւնով մենք մեզի հաւատար  
բարձրացուցինք : Դուք, որոնց շնորհեցինք ազատ պաշտու-  
մը ձեր յիմար կրօնքին, հիմա կը նայիք մեր վիզերուն  
վրայ կոխկուտել : Զէ՛, չէ՛ : Մարդարէին անունով, հրեշ-  
տակներուն անունով, որոնք ձմարաւութիւնը սուտէն

կը բաժնեն, դատաստանի՛ օրւան անունով, կ'ըսեմ, ձեզի  
ամէնքդ ալ պիտի կախեմ :» Եւ ծափ զարնելով, աւելի  
բարձրածայն . «Ներս եկէ՛ք, ներս եկէ՛ք :»

Երկու սպայ ներս մտան :

— «Աճապարեցէք և հրամայեցէք պատրիարքարանի ե-  
պիսկոպոսներուն որ ուրիշ պատրիարք մը բնարեն ժամ-  
ւան մը մէջ : Այս մէկը կախել պիտի տամ ես : Բայց  
կեցի՛ք : Վերջին անգամն ըլլալով կը հարցնեմ ձեզի . պի-  
տի յայտնէ՞ք ինծի բանարկեալներուն խոստովանանքը :»

Պատրիարքը բառ մը անդամ շարտառանեց և իր աչքե-  
րը յառեց գետնին :

Ապա Պէնտէրլին նշան տւաւ սպաններուն որ մեկնին, և  
իր անձնապահ զինուորներուն հրամայեց ալեռուը Պութւննի  
բանտը տանիլ :

Ծունաց պատրիարքին կախւելու լուրը տարածւելուն  
պէս, փողոցները ժողովուրդով լեցւեցան : Բոլորն ալ կը  
փնտուէին այն տեղը, ուր այս վայրենի գոհարերութիւնը  
տեղի պիտի ունենար :

Հրեանները, որոնք ընդհանրապէս Զատիկ օրերու մէջ  
իրենց հին հագուստները կը հագնէին, այսօր իրենց ագա-  
մանդներն ու զարդարանքները կը կրէին ու . խառնւելով  
տաճիկներու հետ, կը գրգռէին անոնք դժբախտ քրիստոն-  
եաններուն դէմ : Վերջինները՝ նախատեսելով մրրիկը, կը  
խնդրէին գետինէն, որ բացւի ու ծածկէ իրենք :

Ապա դահիճը ներս մտաւ ու կապեց Գրիգոր պատրի-  
արքին ձեռքերը, մինչ ան կ'սպասէր աղօթքներու մէջ յա-  
փըշտակւած : Դահիճը հրամայեց անոր հետեկիլ : Սարսուռ  
մը սահեցաւ ալեռոր մարմնին մէջէն : Ո՞վ կրնար չզգածւիլ  
այս վայրկեանին : Քրիստոս ինքը չըսա՞ կեդրօն հեղեղա-  
տին անդիի կողմը ազօթք բրած պահուն . «Հա՛յր, եթէ  
կարելի է, անցուր այս բաժակը իզմէն :»

Պատրիարքը դահիճին հետեցաւ . Մինչդեռ ծանր և  
իր կարգին արժանի քալւածքով մը կ'երթար ան՝ կատաղի  
նէգը մը հրելով ան, ըսաւ . «Արագ գնա՛, միայն դուն չես  
որ պիտի ճամբեմ Անդին :»

— «Ո՛վ մարդ, ես կամաց չեմ քալեր, որ գործդ  
յետաձգեմ, » պատասխանեց մարտիրոսը ժպատակով, «զրեթէ

ու թսուն տարեկան եմ ես, և անկարող եմ աւելի արագ քալելու :»

Պատրիարքարանի հրապարակին վրայ խոնւած էին ենիշերիներ, տաճիկներ ու հրեաներ : Խառնիճաղանձր իրար կը հրէր, աւելի լաւ տեղ մը գրաւելու համար : Օսմաննան մարտանաւերու կայմերն, ինչպէս նաև ամէն մատչելի բարձունքներ՝ ծածկւած էին անթիւ բազմութիւնով մը : Բլուրները, պատուհանները ու մզկիթներուն մինարէները կը ներկայացնէին դարշելի ցնծութեան տեսարան մը :

Ճիշդ այն ժամուն, երբ Գրիգոր պատրիարքը մակոյկի մը մէջ դահիճներով ու պահապաններով ֆէնէր կը բերւէր, Եւգնիոս նորընտիր պատրիարքը, անսովոր չուք ու պերճանքով մը պատրիարքարանի դռնէն ներս կը մանէր :

Եպիսկոպոսները և եկեղեցականները տեսնելով կախաղանը ու իրենց նախկին պատրիարքը արի նով շաղախւած, պատուած հագուստներով, ու շարադործի մը պէս կապւած — նոր գահակալութեան սաղմոսներգութեան հետ խառնեցին հոգեհանդսուեան աղօթքներ անոր հ ո գ ո ւ ն համար, որ երեք անգամ ընտրւած էր պատրիարքական գահը բազմելու :

— «Հիմա, դաւաճա՞ն, եթէ փափաքիս ալ փատիշահին ներումը խնդրել, շա՛տ ուշ է,» ըսաւ Ռէիս էֆէնտիին քարտուղարը . որ մասնաւորապէս խրկւած էր պատրիարքը պաշտօնանկ ընելու համար :

— «Ես Ամէնաբարձրեալին ներումը պիտի խնդրեմ ձեզի և ձեր ամբարիշտ տէրերուն համար : Ես հիմա կը մեռնիմ, բայց դուք պիտի մեռնիք այն մահով, որ վազ կամ ուշ կ'սպասէ ամէն մարդու : Դարձի՛ր և տես այս բազմութիւնը . ամէնքն ալ մեր տէր Ասածու ստեղծած արարածներն են : Վա՛յ անոնց որ կ'անիրաւեն կամ կը մեռցնեն ասոնցմէ մէկը :»

Առաջին քարտուղարը ու դահիճը նայեցան իրարու :

— «Միւսիւ լման մը եղիր, և անմիջապէս պիտի արձակեմ քեզի,» փսփսաց առաջինը :

— «Միւսիւ լմա՞ն մը, միւսիւ լմա՞ն մը,» պատասխանց պատրիարքը, արհամարհանքով մը նայելով անոր . «Թող Աստւած ներէ քու արտասանած հայհոյութեանդ հա-

մար : Թող Յիսուս Քրիստոս, որ ամօթալի կերպով չարշարւած է հիմա, փրկէ ձեր մեղաւոր հոգիները սատանային ձեռքերէն : Կատարեցէք ձեր տիրոջը հրամանը : Յիշեցէք որ եթէ չաճապարէք, ձե՛ր գլուխները պիտի իյնան արեգակը մայրը մանելէն առաջ :»

Պատրիարքը մատով ցուցուց կիզիչ արեգակը, — որ հոս ու հոն ցայտելով ամպամած ու երկնքէն, — կո նը, մանէր Սուրբ Հոգիին, որ մինչև հիմա յունական հկեղեցիի զաւակները կը հաւատան թէ մեծ մարտիրոսին գլխուն վըրայ իջած ըլլայ :

— «Լմիցուցէ՛ք կեավուրին գործը,» աղաղակեց առաջին քարտուղարը դահիճին, բարկութեամբ մը սոտքը գետնին գարնելով :

Վերջինս Գրիգոր պատրիարքին մօրուքէն բռնեց, ու քահանայական գլխարկը ծաղրանքով մը գետին նետելէ ետք, անոր վզէն պինդ մը կապեց օրհասական շւանը : Պատրիարքին աչքերը, երկինք բարձրացած, ակամայ ինկան պատրիարքարանի պատուհաններուն վրայ : Հոն տեսաւ թրասիրուլոսը, վիշտերու տակ կըւած : Պատրիարքին անդորրութիւնը, որ մինչև այն տեսն անխորտակելի մեացած էր, անմիջապէս հոգիի դառնութեան փոխեցաւ : Ան տառապեցաւ այնպէս ինչպէս ինկալիս Սուկրատը, երբ իր մահւընէն առաջ տեսաւ հեծող ու արտասաւող աշակերտները :

— «Աստւած ներէ ձեզի,» արտասանեց վերջին անդամ, և յաւիտենապէս գոցւեցան իր աչքերը . . .

Այսպէս, 1821 ապրիլի 22րդ օրը, Գրիգոր Եղի մարտիրոսութեան օրն եղաւ, երկու հարիւր ութսուն երրորդ պատրիարքը կոստանդնուպոլիսի յունական աթոռին, հաշւելով Անդրէաս առաքեալին, որ առաջին անդամ հոս քարոզեց Ասածու խօսքը և հիմնեց եկեղեցական գահը այս հնամի մայրաքաղաքին :

Ժամ մը եաքը մեծ եպարքոսր ժամանեց, ենիշէրիներու և պաշտօնեաներու ուղեկցութեամբ : Նորիսկան մնացորդներու դիմացը բազմոցի մը վրայ նստած՝ ծխեց և պատրիարքին նկատմամբ կատակներ ըրաւ իր մարդոց հետ : Ապա մեռնողին կուրծքին վրայ դրաւ հետեւեալ պարունակութեամբ թուղթ մը . «Թագաւորութեան գաւաճան մը,» և վճիռը փակցնել տւաւ պատրիարքարանին դռան վրայ :



Դ. Գլուխ

Եպիսկոպոսներուն ձակատագիրը

Մեծ նաւակ մը Արքային քարափը թողուց սութանին աչքերուն տակ, վասփօր ուղղւեցաւ . մակուկավարէն, դեկավարէն ու քանի մը ենիշէրիներէն զատ, մակոյկի մէջն էին այն եպիսկոպոսները, որ մենք տեսած ենք Պոսթանձի բանտին մէջ :

Այս մակոյկը կրնայ կոչւիլ Քարօնի նաւակը, ինչու որ եկեղեցականները հանդերձեալ աշխարհը կը փոխադրէր : Ղեկավարէն վեր ուղիղ կանդնած էր ուետմորթ դահիճը : Գործունեայ ալեոր մըն էր ան, ճերմակ մօրուքով, խորունկ շրջանակներու մէջ ոլորտող կրակոտ աչքերով, և տարիներէ անյաղթելի մնացած զօրութիւնով մը : Իր անվրդով կեցւածքով հիանալիօրէն կը նմանէր յոյն դիցաբանութեան մռայօն Քարօնին :

Նաւավարները թուրքերէն սիրային երդ մը սկսան, ծաղրելու համար քահանաները, որոնք իրենց յուղարկաւորութեան մահէրգերը կը ձայնէին, կ'աղօթէին և իրենց վերջին գրկախառնութիւնները կը փոխանակէին, կրկնելով . «Օրհնեալ է այն ճամբան, որուն վրայ մենք կը ճամբորդենք այսօր :»

Վերջապէս հասան Պալըգ Պաղար Քափու, այսինքն, Ղալաթիոյ Զուկի Շուկան :

— «Ուտքի Ելիր,» աղաղակեց դահիճը, աքացի զարնելով Եփեսոսի յարգելի արքեպիսկոպոսին : «Եմօթէ է քեզի պէս ծեր մարդու մը համար մահէն վախնալը : Ելիր ոտքի : Հոս է քու տեղդ,» ըստ փայտէ նաւամատոյցին վրայ ցատքած պահուն :

Արքեպիսկոպոսը ելաւ ու հետեւցաւ անոր . «Ո՛վ Աստւած, ձմեռէն ետք խաղաղութիւն կ'ընես դուն : Յաւէն ու արցունքէն ետք ուրախութիւն կը չնորհես դուն : Անքնելի են քու դատաստաններդ : Անհուն է խորութիւնը քու գաղտնիքներուդ :» Ալա իր պաշտօնակից քահանաներուն շշնչաց . «Երեցէք ինծի, եղբայրներ, և թող Աստւածուներէ ձեզի :» Բայց ան դեռ խօսքը չաւարտած, փորձառու դահիճը իր գործը կատարած էր :

Նաւակը առաջացաւ Փարմագ Քափու, և նաւավարները սկսան աւելի բարձրածայն երդել :

— «Կարդը քուկդ է հիմա,» ըստ դահիճը, սպառնալից

ձայնով մը, Նիկօմիդիոյ եպիսկոպոսին, ապա ծխամորչը վառեց և սկսաւ դաւաթթ մը լէմոնջուր խմել : «Կը տեսնե՞ս, այս օշարակը կը խմեմ, որպէսզի կարող ըլլամ քեզի անմիջապէս լմնցնել, առանց նեղութեան :»

Ալեոր եպիսկոպոսը, որ բոլորովին ուժասպառ եղած էր Եփեսոսի արքեպիսկոպոսին մահը տեսնելով՝ նւաղեցաւ այս վայրենի խօսքերուն վրայ և մեռաւ դեռ եղերքը չհասած :

— «Ելիր ոտքի,» ըստ դահիճը աքացի մը տալով անոր . ապա, երբ չշարժեցաւ ան, նորէն աւելի վայրագաբար աքացեց անոր կողքին :

— «Ելիր, Նիկօմիդիոյ յարգելի հայր,» ըստ Անքիալոսի եպիսկոպոսը, ամուր ձայնով մը, «Հաւաքէ ուժերդ մագլցելու այս կարծ սանդուխը որ ամէնաբարձրեալին քով կը տանի :»

Այս բառերը կը խօսւէին միայն անկենդան մնացորդներու : Անոր հոգին արդէն միացած էր պատրիարքի և Եփեսոսի եպիսկոպոսի հոգիներուն :

— «Կեցիք, բռնութիւն գործածենք, քանի որ մեղմ խօսիլը օգուտ չ'ըներ,» ըստ ենիշէրի մը, «բայց տե՛ս, մեռած է,» աւելցուց քամահրանքով մը, մարմնին մօտեցած պահուն : «Դիտմամբ այնպէս կ'ընէ ան : Այս կեավուրները աղւեսի կը նմանին, և, երբ չեն կրնար վազել, մեռած կը ձևանան, որպէսզի խարւիս ու թողուս անոնք, որ երթան :»

— «Կենդանի թէ մեռած,» ըստ դահիճը, «պիտի չխընայեմ անոր, պիտի չինեմ զինքը իմ անգին փոքրիկ չըւանովս,» և ամրցնելով իր չւանը եպիսկոպոսի վզին՝ կախեց ան Փարմագ Քափուի մէջ :

Ապա նաւակը մօտեցաւ Ղալաթիոյ միւս ծայրը և դահիճը նոյն վայրագ եղանակով հրամայեց Անքիալոսի եպիսկոպոսին հետեւիլ իրեն : Այսպէս ան ալ ափը ելաւ և մեղմիւ և անվրդով մօտեցաւ կախաղանին :

Ելիր գրիչը աւելի չի կրնար մնալ այս սոսկալի բայց ձշմարիտ պամութեանը վրայ : Թըրնօվափի և Աղրիանուալուի տառապող եպիսկոպոսները կախւեցան քանի մը օր ետք, Առնավուտ Քէօյի մէջ : Սալօնիկի եպիսկոպոսը Եէնի Քէօյի մէջ, և Տէրքօնի եպիսկոպոսը Թէրապիա : Առաքինի կիւրեղը՝ նախկին պատրիարք մը, որ այդ ատենները մեկուսացած կը բնակէր Անքրիանուալուի մէջ, — մեռցւեցաւ նոյն քաղաքին մէջ : Շատ մը ուրիշ բարձրագոյն եկեղեցական-

ներ նոյնպէս սպանւեցան սուլթան Մահմուտի կայսրութեան միւս մասերուն մէջ : Արդէն սկսած էր մէկը այն ամէնասոսկալի եղերեզութիւններէն, որ մարդկային աչքը երբեք տեսած ըլլար :

Անգլիոյ, ֆրանսաի և հռուսիոյ դեսպանները սուլթանին դիտողութիւններ ըրին, պատրիարքին և եպիսկոպոսներուն սպանութեան առթիւ : Սուլթանը պատասխանեց թէ ինք, իրու բացարձակ և անկախ միապետ մը, միայն պատասխանատու էր Խառծուն, ուրկէ ստացած է իր կայսրութիւնը : Ապա հրամայեց օսմանցիններուն մերկացնել իրենց սուրբերը և ջարդել քրիստոնեանները :

Ամէն անդամ, երբ իուլամը յաղթութիւն մը տարած է քրիստոնեաններուն վրայ, անգութ եղած է ան : Հիմա, սակայն, երբ իր խարիսլիւը տեսաւ, սուրն սկսու միսել մանուկներու և կիններու մարմիններուն մէջ, նոյն խելայեղութեամբ ինչպէս կ'ընէր այրերուն, որոնք կ'զգար թէ կ'սպառնային իրեն : Զինաձգութիւն, վայրի և մոլեգին աղաղակներ, ներհառաջանքներ և ողբեր, և սպառող հրդեհներ ծուխի ամպերով ծածկւած — տհա քաղաքին զանազան արւարձաններուն վիճակը, որ տեսեց շատ մը օրեր :

### Ե. ԳԼՈՒԽ

#### Ծ Կ Ն Ո Ւ Մ Ը

Թրասիբուլոս պատրիարքարանը թողուց դիշերով և գնաց Ֆէնէրի նաւամատայցը առանց տեսնելու : Երեք օր առաջ, պատրիարքը թողնելէն ետք, Դալաթիոյ սրճարանի մը մէջ, ուր կը յաճախէին յոյն նաւազներ, ծանօթացա էր Նիքոլա Սքլավոսի հետ, նաւապետը յունական նաւու մը, որ Օտէսա պիտի մեկնէր Զատկի երկուշաբթի օրը : Նոյն իրիկունը նաւ մտած էր ինքը : Երբ հետեւեալ օրը տեղեկացաւ Գրիգոր պատրիարքի գահընկեցութեան մասին, ցամաք ելաւ անմիջապէս և վազեց պատրիարքարան : Հսն ականատես եղաւ իր հօրեղբօրը մահւան :

Զէր կրնար մեկնիլ անմիջապէս, ինչու որ ջարդը արդէն սկսած էր, և ոչ մէկ քրիստոնեայ նաւ արտօնւած էր խարիսնը քաշելու : Սուլթանին միաքն էր եւրօպան անգիտակ պահել պատահածի մասին, մինչեւ վերջին մահավճիռ իդործ դրւած ըլլար :

Նաւամատոյշը ժամանելով, թրասիբուլոս միջոց մը փնտուեց Նիքոլա Սքլավոսին նաւը մտնելու համար, որ այնքան հեռու չէր : Երադրեց համոզել նաւապետը որ պատրիարքին մնացորդներն ալ նաւն առնէ, Օտէսա տանելու և հոն թաղելու համար : Մակոյկ չգտնելով, հանդերձները հանեց, ցատքեց ջուրը և լողաց դէպի նաւը :

— «Դուն մեղմէ առաջ սկսար, — ըստաւ նաւապետը մենք ալ նոյն խորհսւրդը ունէինք : Մենք կ'ուզենք, եթէ կրնանք, կախաղանէն վար առնել նւիրական մնացորդները» :

Նաւապետին հետ կարգադրութիւններ ընելէն ետք, թրասիբուլոս նաւուն մակոյկով ցամաք եւաւ կրկին :

Պատրիարքարանին մօտենալով՝ դռան անցքին վրայի ճրագին աղօտ լոյսին մէջէն տեսաւ երկու մարդու սոււերներ, որոնք մեղմիւ և զգուշութեամբ կը շարժէին ոչ այնքան հեռու պատրիարքին մարմինը պահպանող զինուորներէն : — «Հոս ի՞նչ կ'ընէք» հարցուց թրասիբուլոս, երբ անոնց մօտեցաւ :

— «Դու ի՞նքդ ես, տէ՛ր : Զե՞ս ճանչնար իս : Ես եկայ սպատրիտրքին մարմինը անարգանքէ աղատել փորձելու համար : Հետիս պարոնը իշխան Մուրուզիսին կրտսեր զաւկն է» :

Աղօտ լոյսին մէջ թրասիբուլոս ճանչցաւ յոյն մակուկավարը, որուն պատրիարքը տւած էր՝ իր մեռնելէն օր մը առաջ՝ սուլթանին քթախոտի աղամանդակուու տուփը : «կ'ուզեմ», ըստաւ, «Վար առնել մարմինը, հիմա որ փողոցները քիչ մը աղատ են ենիչէրիններէն, և տանել իմ տունս, որպէսզի նախատինքէ խուսափի, ետքէն ալ եկեղեցի կը տանիմ» :

Թրասիբուլոս շնորհակալութիւն յայտնեց անոր, ապա պատմեց իր և նաւապետին կարգադրած ծրագիրը յաջորդգիշերան համար : Ուստի անոնք համաձայնեցան որ հետեւեալ գիշերը գան, և թէ Մուրուզիս ընտանիքն ալ նոյն նաւով մեկնէր :

Մէծ եպարքոսին հրամանները իդերկ հանեցին թրասիբուլոսին մտադրութիւնները :

Պէնտէրլի Ալին հրամայեց պատրիարքին և եպիսկոպոսներուն մնացորդները ամբոխին յանձնեի, փողոցներու մէջէն գետնաքարչ տանելու համար : Կարծեց թէ այս օրինակ սրբապղծութիւնով կրնար ահաբեկել յոյները, որոնք կը ջանային իրենց շղթաները խորտակել :

Թրասիբուլոս իր սենեակին մէջն էր, երբ իմացաւ որ ամբոխը այս նողկալի ժամանցովը զբաղիլ սկսած էր: Վագեց փողոց: Հոն տեսաւ խուժան մը, որ կը քաշկռտէր Դրիգոր պատրիարքին մարմինը ֆէնէրի խորառւբորտ քարայտակներուն վրայ: Գողցած էին նաև պատկերներ և սուրբ անօթներ մայրաքաղաքին գլխաւոր եկեղեցիներէն: Խուժանը կոտրաելով ատոնք՝ քրիստոնեաներու տուները կը նետէր, ջանալով դարնել պատուհանները երցողներու գլխուն:

Անօգուտ էր այսպիսի կատդած բազմութեան մը հետեւիլ: Թրասիբուլոս պատրիարքարան դարձաւ ու ինքզինք բազմոցին վրայ նետեց՝ հիւանդագին յուսահատութեան մը ճարակ եղած: Երբ ամբոխը ճանձրացաւ քաշկռտելէ անկենդան մարմինը, նետեց ան Ռոկեղիւրին մէջ:

Այդ իրիկուն Թրասիբուլոս՝ յուսալով թողուլ սարսափներու այս քաղաքը, նաւահանգիստ տանող ճամբուն վրայ կը գտնւէր, երբ մակուկավարը նորէն անոր առջեն ելաւ. «Ա՛հ, փա՛ռք Աստուծոյ: Գիտե՞ս որ ես կարող եղած եմ պահելու պատրիարքին մնացորդները:»

— «Անկարելի է, ինչպէ՞ս կրցար ընել:»

— «Մինչդեռ ամբոխը պատրիարքին մարմինը կը քարչէր, հեռուէն հետեւեցայ անոր: Քրիստոս կուրացուց անոր աչքերը, և մարմինը ջուրը նետեցին, իմ նաւակիս մօտ: Գիշերը վրայ հասնելուն պէս, ես ու նաւապետ Սքլավոսին նաւազներէն մէկը ջուրը սուզեցանք կրկին ու կրկին, մինչեւ վերջապէս գտանք մարմինը. թշւառականները ծանր քար մը կապած էին անոր վկէն:»

— «Շատ այլակերպւած է ան:»

— «Ի՞նչպէս կրնար ուրիշ կերպ ըլլալ, այդ ստոր չարգործները այնքան ատեն քաշքէցին ան:»

— «Ուր է հիմա:»

— «Նաւուն մէջ: Գտածնուս պէս ծածկեցինք ան խսիրով մինչեւ որ բոլորովին մթնէր, ապա տարինք Աքլավոս նաւապետին նաւը:»

— «Համբերէ վայրկեան մը, և ես նորէն քեզի հետպիտի ըլլամ,» ըստ Թրասիբուլոս, ու թռաւ պատրիարքարան: Ճամբորդութեան համար քանի մը պիտանի բաներ առաւ ու վերադարձաւ:

— «Ի՞նչ է անունդ, ո՞վ բարի մարդս,» հարցուց մակուկավարին, քանի մը կտոր ոսկի դնելով անոր ափին մէջ:

— «Լամփիկիս. Հայրս ժամանակով ադամանդի. Հարուստ վաճառական մըն էր: Թիւրքերը գլխաւեցին ան, բոլոր ստացւածքը գրաւեցին, ու ես մակուկավար մը դարձայ:»

— «Իմ անունս Թրասիբուլոս է: Այս աշխարհին մէջ լեռներն են միայն որ բնաւ իրարու չեն հանդպիր, բայց մարդիկ նորէն իրար կը տեսնեն: Մնաս բարով, մի մոռնար իս: Կը հաւտամ թէ քեզի պիտի տեսնամ նորէն աւելի բախտաւոր ժամանակներու մէջ:»

— «Բարի ճանապարհ քեզի, տէր իմ. Աստւած և պատրիարքին օրհնութիւնը քեզի հետ ըլլայ,» ըստ մակուկավարը, համբուրելով Թրասիբուլոսին ձեռքը:

Այն ժամանակւան ուսւական լրագրերէն գիտենք թէ ի՞նչ յարգանքով ընդունեցան պատրիարքին մնացորդները Օտէսաի մէջ, և ի՞նչ չուքով դրւեցան գերեզման:

Օտէսա ոտք կոխած օրը, Թրասիբուլոս հետեւել համառօտ նամակը իրկեց պէտօնէսցի օրիորդի մը, որ իր նշանածն էր.

«Սիրելի Անդրօնիկէս,

«Գրեթէ հրաշքով մը փախած եմ: Քիչ մը հանգստացածիս պէս, քեզի պիտի պատմեմ պատրիարքին ու եպիսկոպոսներուն տիտուր մահը: Սիրելիս, շուրջս դարձած ամէն բանի մէջ կը խորհիմ վրադ: Թերևս Պէլօպօնէսը հիմա սարսափելի պատահարներու կեդրոնն եղած ըլլայ:»

«Թող Աստւած իր պահապան ձեռքը գլխուդ վրայ պահէ, իմ գեղեցիկ, իմ ամէնասիրելի Անդրօնիկէս: Թող Աստւած ազատէ քեզի այն ամէն վտանգներէն, որ կ'սպառնան քրիստոնեաներուն: Վաղը մանրամասնօրէն պիտի գրեմ քեզի:»

Քեզի սիրող  
ԹՐԱՍԻԲՈՒԼՈՍ

#### Զ. Գլուխ

Թրասիբուլոս եւ Անդրօնիկէս

Արքատիոյ մէջ, Պէլօպօնէսի այդ շքեղ և առողջարար գտաւոր, այդ փոքր յոյն Զւիցէրիան, որ լեցուն է բարձրաբերձ լեռներով ու կարկաջահոս առւակներով, Ալփէսս գե-

տէն ոչ այնքան հեռու կը գտնւի Տէմէցանա քաղաքը, սպաննեւած Գրիգոր Ե. պատրիարքին ծննդավայրը:

Պահ մը մենք փոխագրւինք Տէմէցանա, կամ աւելի լաւ Արքատիա, մեր նկարագրած այս անդութ տեսարանէն մօտ երկու տարի առաջ:

1819-ին, ամառ օր մը, երբ մարտղ արեգակը ոսկեզօծած էր կիւլէն և Փարասիոս լեռներու անտառապատ կատարները, գեղեցիկ հովուուհի մը իր հօտը կ'առաջնորդէր բարձունքէ մը վար, այն զով հովիտներէն մէկուն մէջ, որ լեռան ստորոտը կը տարածւէր: Նստաւ հովուուհին վճիռ աղբիւրի մը քով, որ քնքուշ կարկաջով մը կ'անյայտնար խիճերու և աւազներու մէջ:

Կազմով բարձր, վայելուչ և կորովի էր թէկ, բայց վիթի մը շափ փափուկ էր ան: Իր երկար ու փարթամ մաղերը երենոսի պէս սե էին. իր գորշ ու նշանեւ աշքերը վառ ածուխի պէս կը փայլէին, իր ձւածեւ դէմքին գոյնը պայծառ էր և շուշանի պէս ճերմակ: Բայց երբ իր բարկութիւնը կ'արթննար, այտերը շառագոյն կարմիր կը ներկւէին:

Եւ յիրաւի հովուուհին ճշմարիտ տիպար մըն էր այն որսորդուհիներուն, որոնք Սնահիան հետ ատեն մը կը թափառէին ոսկեղջիւրտոր եղնիկներու եակէն, այս նոյն զառիվայրերուն վրայ: Ուրիշ խօսքով յոյն գեղուուհի մըն էր ան, ոչ անոնցմէ մէկը, որ ճամբորդը կը գտնէ այսօր դահլիճներու մէջ, մետաքսէ հագուստով, և սեղմիրանով, այլ անոնցմէ, որ կարելի է հանդպիլ Արքատիոյ լեռներուն և ըլուրներուն վրայ, իրենց հօտերուն հետ թափառող, յաւերժահարսի մը նման, կամ Մեսէնիոյ դաշտերուն վրայ իրրեւ Ռեբեկա մը ջրհորէն ջուր քաշելու ատեն:

Հովուուհին քակեց փոքրիկ մախաղը իր ուսերէն, ապա քիչ մը հաց առնելով անկէ, աղաղակեց, «Հո՛ս եկէք, զաւակներս, հո՛ս:»

Իր հօտը, ինչպէս նաև երկու մեծ հովուական շուները, շրջապատեցին դինքը,

— «Ահա, Ակրիօփ, այս կտորը քեզի համար է: Դուն, գալաթիա, առ ան, գուն, երիտիկէ, ոա՛, և գուն, կալաթիս՝ ան:» Այսպէս բաժնեց հացը իր հօտին միջն, որոնց իւրաքանչիւրին աւած էր Պառնասի յաւերժահարսի մը կամ պարիկի մը անունը:

Շուտով հօտն ու շուները խոտերուն վրայ երկնցան:

Եպա, կոթնելով իր ձեռքերը հովուական գաւազանին վրայ, սկսաւ Ռէկասին (\*): Այս երգը երգել.

«Օ՛հ, զաւակներ,

իմ որբուկներ,

Ցրւած ամէնուրեք

Արհամարհւած

Ու հալածւած

Բնդ միշտ, ամէնուրեք:

Զեր գործերէն,

Գիւղերուն մէջ,

Հացն է լոկ վարձք ձեր —:

Գերի էք դուք —

Մարդոց գործիք,

Զարթիք, հելլէններ:

Զարթիք, որդիք, ժամ կը հնչէ:

Ազատութիւնը իր թելը

Զեզի համար կը տարածէ:»

Անոր արծաթէ և արտայայտիչ ձայնը լեցուց ձորը իր մեղեղիով: Դեմեարի կսկծագին ողբի նման, — որ երբեմն նոյն Արքատիոյ մէջ, Ֆիկալիոյ քարանձաւին մէջէն, արթնցուց ժայռներն ու ջուրերը իր Փէրսիփօնէի կորուստին ցաւակցելու համար, — անոր երգը կրնար յուզել ո՛ւեէ ճամբորդի մը սիրու, որ թափառելու ըլլար այդ պահուն գերի Յունաստանի մէջ:

Այս երգը սակայն յուզեց մարդկային արարած մը, որ անտեսանելի մնացած էր հովիտին մէկ ծայրը: Երիտասարդ թրասիբուլոսն էր ան, որուն հետ ծանօթացած ենք արգէն: Այդ օրը լեռներուն վրայ որսի ելած էր ան, և Տէմիցանա դարձած պահուն, քարի մը վրայ նստած էր հանգչելու համար:

Վեր ցատքեց ան. այս հայրենասիրական երգէն խանդակառութեան խոցոտում մը զգալով, բայց գեռ կիսով երեակայութեան կատակ մը ըլլալ կը կարծէր: Բայց առաջին անգամ հովիտին մէջ դառնալուն՝ ինքզինքը դէմ դէմի դառաւ հովուուհիին հետ:

Շուները թրասիբուլոսին վրայ յարձակած պահուն, վերջինս բոսւ մանկամարդ աղջկան. «Մի՛ վախնար, մի վախնար, ես քեզի վնասող մարդ մը չեմ:»

(\*) Յոյներու Գամառ-Թաթիպան:

— «ինծի՞ վնասել,» բնդմիջեց ան, հպարտութեամբ մը, ևս չեմ վախնար քեղմէ : Դուն ալ մէկ հոգի ես, ես ալ :

— «Ա՛հ, հովւուհի, կը տեսնեմ որ դուն այնքան քաջ ես որքան գեղեցիկ : Բայց, բարեկամս, այդպէս անզէն, ինչպէս կը թւիս ինծի, — ի՞նչ պիտի ընէիր եթէ երկու կամ երեք տաճիկներու հանդպէիր :

— «Ես անզէն չեմ,» պատասխանեց ան, անդորրելով իր շուները : «Ես երկու ատրճանակ և մէկ սուր դաշոյն հոս պահած ունիմ. ասոնցմէ զատ, ունիմ երկու շուներու և ոտքերս, որոնք արագ են :

Թրասիրուլոսին հիացումը աճեցաւ . «Դուն Աթենասի կը նմանիս թէ գեղեցկութեամբ և թէ արիութեամբ,» ըստ ան, ցած ձայնով մը :

— «Ես կը նմանիմ այն կիներէն մէկուն, որ, կին կին ժամանակները, այս լեռներու անդիի կողմը կը բնակէին,» ըստ աղջիկը, մատնանիշ ընելով Սպարտաի թայկէտ լեռան ամպերով ծածկւած գագաթը :

— «Աստւած է վկայ, գեղեցիկ հովւուհի, քու խօսքերդ արցունքի և յափշտակութեան կը տանին : Ի՞նչ է անունդ :

— «Թոչուններուն ու գայլերուն հարցուր, անոնք բոլորն ալ գիտեն իմ անունս :

— «Համբերէ վայրկեան մը, հովւուհի,» Թրասիրուլոսը աղաղակեց աղջկան, երբ աս կը պատրաստէր մեկնիլ : «Ներեցէք հարցնելուս, կարդալ գիտէ՞ք :

— «Հա՛, հա՛ : Ներեցէք խնդալուս, բայց գուք կրնա՞ք հասկնալ այս գիրքը,» պատասխանեց աղջիկը, իր դգեստին տակէն փոքրիկ հատոր մը հանելով և ցոյց տալով պատանիին . «Աստւածածինը վկայ, Դիոդինէս, եթէ գտնար այն մարդը որ լապտերով կը փնտոէր, այսչափ չպիտի զարժանար : Մնաք բարով, մահկսնացուներու լաւագոյնը, ինչպէս որ այս երկնային Հօնէրը կ'ըսէ,» առ ելցուց ան զւարթ ծիծաղով մը : «Արևը մայր մտնալու վրայ է և ես պէտք է որ բաժնւիմ ձեղմէ :» Եւ դառնալով, կանչեց իր շուները, «Եկէ՞ք, զա՞ւ ակներս, Մէլամպօս և Սքթօն, եկէք երթանք,» և ակնթարթի մը մէջ հովւուհին արդէն հեռացած էր այդ տեղէն :

Թրասիրուլոս աւելի ու աւելի կը յուզւէր . հովւուհին անոր կը թւէր գեղեցիկ Աթալանթան — Քալէտօնեան որսորդութեան հերոսուհին, որը նայն Արքաստան առաջ բերած է, դիցաբանական օրերուն մէջ :

— «Ո՛չ, վկայ է Տէրը, որ դուն չպիտի խուսափիս իղմէ,» ըստ Թրասիրուլոս, երբ աղջիկը սկսած էր անհետանալ իր տեսութենէն : Արթննալով այն թմրութենէն ուր հովւուհին ձգած էր զինքը, վազեց արագութեամբ մը անոր ետեէն :

Քանի մը վայրկեանէն ուրախութեամբ տեսաւ որ հովւուհին աշտարակ մը կը մտնէր, որ կը բարձրանար հովին տին մոտ : Ապա կամացցուց իր քայլերը, և աստղերը երկնքի վրայ կը փայլէին արդէն, երբ ինքը մօտեցած էր աշտարակին :

— «Ելյդ աշտարակը որո՞ն կր վերաբերի, ֆրէնք,» հարցուց Թրասիրուլոս պղամիկ մարդու մը, որ Փրէնկիեւրոպական զգեստ կը կրէր, — ինչ որ ատենները խիստ հազարէպ էր Յունաստանի մէջ, — և որ, ձեռքերը ետեը կապած, կը պտըտէր դռան առջև :

— «Քէհեա Աթանասիատէսին,» պատասխանեց ան, չորս թեամբ մը :

— «Ինչպէս է քէհեան, հարուստ է թէ աղքատ, ամուսնացած է թէ ամուրի :

— «Հարուստ է, կինը մեռած, երկու զաւակներ ունի, տղայ մը և աղջիկ մը — Ալի փաշախի Վասիլիքէին... չափ գեղեցիկ — ես պատիւը ունիմ անոր փրօֆէսօրը բլագու :

— «Ա՛հ, ֆրէնք, դուն քէհեաին գեղեցիկ աղջկան դասատուն ես,» ըստ Թրասիրուլոս :

— «Անոր փրօֆէսօրը, պարոն :

— «Եւ ի՞նչ կը սորվեցնես անոր :

— Յունարէն . ես անոր սորվեցուցած եմ բոլոր բանաստեղծները . Հօմէրը և Պինտարը գոց գիտէ ան : Զարմանալի յիշողութիւն ունի պատմութեան և դիցաբանութեան համար :

— «Պարոն փրօֆէսօր, ես կ'ոկսիմ տարակուսիլ թէ այդ մանկամարդ աղջիկը քեղի սիրահարած ըլլալու է,» ըստ Թրասիրուլոս միամտօրէն :

— «Ինչպէս գուշակեցիր ատ,» հարցուց դաստառն իսոր բանալով աչքերը :

— «Եթէ երիտասարդուհի մը մտացի է և կը հիանալ մեծ մարդոց վրայ, ան չի կրնար անզգաւ, մնալ իր օրւայ առնչութիւններուն մէջ մարդու մը՝ որ իրեն կը սորվեցնէ մեծ մարդոց մարին : Կը թւի ի՞է քու դիրքու չես հասկրնար, պարոն փրօֆէսօր : Մարդ մը որ մեծ մարդոց մասին կը սորվեցնէ, մեծ մարդու աեղ կը դրւի ինքն ալ :

— «Որսորդ, իրաւունք ունիք։ Քանի որ կը տեսնեմ որ դուք բանիբուն մարդ մըն էք, ես պէտք չէ որ ծածկեմ ձեզմէ թէ գեղեցիկ Անդրօնիկէն կը սիրէ իս այնքան բուռն, որքան ես կը պաշտեմ զինքը։»

Թրասիբուլոս նախանձի տագնապ մը զգա, ակամայ, Նայեցաւ մարդուն, և պայծառ երկնքին տակ տեսաւ երկար, նեղ, գունաթափ, միջին տարիքով դէմք մը, հաստ քթով և երկար ականջներով։ Անոր գլուխը ընկղմած էր ուսերուն մէջ, և աչքերը փոքր և սեեռուն։ Աջ կողմը տձև էր և կաղ էր ան։

— «Ի՞նչ է ձեր անունը, երջանիկ մահկանացու,» հարցուց թրասիբուլոս։

— «Պարթաքաս, պարոն։»

— «Պարթաքաս։ պարոն Պարթաքաս, ես կ'ուզեմ տեսնել այդ Հրեշտակը։ Կը վախնամ որ ձեր կենդանի երեակայութիւնը կը չափազանցէ։ Մարդիկ երրենն կը մոլորուն պարզ դէմքերէ, և անոնց հետ ունեցած մշտական յարաբերութեան հետևանքով անոնք Ապէլլէսի Աստղիկին չափ գեղեցիկ ըլլալ կը կարծեն։»

— «Դէլօպօնէսի ո՞ր կողմէն էք դուք, պարոն։»

— «Տէմէցանաէն, ուր հայրս կօշկակար է։»

— «Դուք պիտի տեսնէք Ապէլլէսի այս Աստղիկը։ Ճըշմարտութիւնը ըսեմ ձեզի, — եթէ դուք կօշկակարի մը որդին չըլլայիք, ես բնաւ պիտի չծանօթացնէի ձեզի անոր։ Դուք վայելուչ և յանդուգն էք, և խաղ մը կրնայիք իւազալ գլխուս, բայց կօշկակար մը։ Դուք հպարտ մարդոց հետ գործ պիտի ունենաք։ Անդրօնիկէն և իր հայրը շատ գոռող են. ձեզմէ վախ չունիմ։ Ուէ երէ ունիք ձեր պդտիկ մախաղին մէջ։»

— «Պատիկ բան մը ունիմ։»

— «Ծախսել կեղծեցէք տտ։ Հետեւցէք ինծի։»

— «Քէհեան բարձր հաստակագմ մարդ մըն էր, մոխրագոյն մազերով և փայլուն աչքերով։ Անոր մէջ յիշն տիպը միացած էր տեսակ մը թիւրք վեհութեան հետ։

Անդրօնիկէն իր քօղը և հովւական հաղուստը փոխած էր տնական հագուստի մը։ Իր այս վիճակին մէջ ան տասըն անդամ աւելի հրապու, իչ էր թրասիբուլոսի աչքին. քան երբ հովտին մէջ հանդպեցաւ անոր։ Անդրօնիկէն ճանչցաւ ան, շիկնեցաւ և պատրւակով մը սենեակէն դուրս եղաւ անոր ներս մտած պահուն։

— «Ի՞նչ կ'ուզես երէիդ համար,» հարցուց քէհեան։

— «Ոչինչ, պարոն, բայց կրնա՞ք ինծի սենեակ մը շնորհել, ուր կարող ըլլամ գիշերել. Լուսէն իջած պահուս, ծունկս վնասեցի, և անկարող եմ ճամբաս շարունակելու դէպի քաղաք»։

Պարթաքաս իր փոքրիկ աչքերը բացաւ ու նայեցաւ անոր խիստ կերպով։

— «Այո՛, Փէտայիս,» ըսաւ քէհեան, «ուրախութեամբ քեզի սենեակ մը պիտի տամ, և մանաւանդ քու երէովդ պիտի ճաշենք։»

— «Անդրօնիկէն,» ճայնեց ան, «այս պարոնը մեզի հետ պիտի ճաշէ, և մեր աշտարակին մէջ պիտի քնէ, քանի որ ոտքը վնասւած է, և անկարող է Տէմէցանա զերադառնալու։»

Մանկամարդ աղջիկը լոիկ և զարմացումով մը խոնարհեցաւ թրասիբուլոսին, առաւ երէն, և, երկրի սովորութեան համաձայն, դուրս գնաց հիւրասիբուլութեան պէտքերը կատարելու։

Դասատուն սկսաւ անհանգստանալ։ «Գիտե՞ս որ քէհեան քեզի ազն ականի մը տեղ կը դնէ,» ըսաւ թրասիբուլոսին։ «Բայց մի՛ նեղւիք։ Ես անոր չպիտի ըսեմ թէ դուք կօշկակարի մը զաւակն էք,»

— «Ես մտադիր եմ, ինքս րուել արդէն,» անդորրաւթեամբ պատասխանեց թրասիբուլոս։

Սրագութեամբ մը իր որսորդական հագուստները փոխեց, սահտրւեցաւ, հագաւ մեթե և վայելուչ սամոյրը, որ քէհեան փոխ տած էր անոր, և հկաւ ճաշի, ուր հայրը, աղջիկը և դասատուն կ'սպասէին անոր։

Պատանեկութեան առաջին տարիները մարդան պատմութիւնը ցոյց կուտայ, ըսած է կավաթէր նշանաւ որ՝ գիմազիծ կարդ ացողը։ Յիրաւի, եթէ ուէ մէկը թրասիբուլոսի գիմազիծը ուսումնասիրէր այդ իրիկուն, երբ անհազիւ քսան տարեկան էր, վստահ պիտի ըլւար թէ անոր ապագան խոստմնալից էր։

Ճակատը քառակուսի էր, մէջ տեղը քիշ մը կքած։ Աչքերը՝ մութ-կապոյտ և կանոնաւոր մեծութեամբ՝ արտասովոր կերպով արտայայտիչ կամ հարցապնդող չէին թէն, բայց ուրիշներու խորհուրդները կը թափանցէին և գաղտնի ազդեցութիւն մը առաջ կը բերէին որու վրայ որ դառնային։ Անոր դէմքին արտայայտութիւնը համակրանք

Կ'արթնցնէր և վստահութիւն կը ներշնչէր։ Կազմը բարձրէր էր, ջղուտ և բարակ։ գնացքը արագ, կորսվի և անհամբեր։

Թրասիբուլոս սովոր էր դիտել և քննել, մինչդեռ Անդրօնիկէ կը դիտէր և կ'զգար։ Թրասիբուլոս մեղմ և քաղցրաբարյ էր, բայց զգուշաւոր իր խօսակցութեան մէջ։ Անդրօնիկէ հապարտ, անհոգ և միշտ համարձակ էր։

Անդրօնիկէն գաղափարական աշխարհ մը ստեղծած էր իր սրտին մէջ իր երեւակայութեան շնորհիւ, որ բորբոքւած էր դիցաբանութիւնով, պատմութիւնով և դասական բանաստեղծութիւնով։ միակ ուսումը որ Անդրօնիկէ կը սիրէր, — և իր հօրմէն ու եղբօրմէն զատ՝ ունէ մտերիմ ալ չունէր։ Այնպէս կ'զգար, իբր թէ Սրբատիոյ մէջ թափառելու ատեն պիտի հանդպէր հին ատենւան յաւերժահարուներուն և հերոսներուն։

Սակայն երբեմն արթննալով իր երազներէն այս լեռներու և հովիտներուն մէջ, սուր փոխանցումով մը կը պատկերացնէր իր հայրենիքին ներկայ վիճակը։ Անդրօնիկէն որոշապէս կը տեսնէր իր չուրջի ստրկութիւնը և կ'արհամարէր բռնակալները։ Շատ անգամ կ'արտասէր և կը փոխէր իր հովիտական երգերը ազգային ողբերու և, սպարտացի աղջկան մը պէս, կ'աղօթէր որ կամ բոլորը մեռնին կամ Յունաստան ազատի։

Գալով դաստառու Պարթաքառին՝ հինգ տարի աղջկան հօրը տունը բնակած էր ան։ Անդրօնիկէն վարժւած էր անոր և կը վարէր անոր հետ այն բարեսրտութեամբը, որ բարձրաստիճան մր կը շնորհէ ստորադասի մը։ Որովհետեւ աղջկան հպարտ և անուս հայրը կը յարգէր Պարթաքառը իբր գիտուն և Եւրոպաին ծանօթ մարդ մը, Պարթաքառ աղջկան բարեսրտութիւնը իբրև համակրտնք ըմբռնելով, խորհեցաւ թէ անոր սիրուը շահած էր։ Այսպէս ան շարունակ կը քծնէր հօրը, որպէսզի ուշ կամ կանուխ կարողանայ Անդրօնիկէին ձեռքը խնդրել։ Գործերը այս վիճակին մէջ էին՝ երբ Թրասիբուլոս աշտարակ մտաւ անոնց հետ ճաշելու։

«Բարեհաճեցէք ըսել ինծի ձեր անունը, որսորդ,» ոսաւ քէհեան, սեղան նստած պահուն։

«Թրասիբուլոս, աէքրու»

«Թրասիբուլոս, ինդրեմ, ուրեմն, երբեք խորհած էք ձեր բնիկ երկիրը ազատելու մասին՝ երեսուն բռնակալներէն,» ըսաւ Անդրօնիկէն։

— «Ի՞նչ երեսուն բռնակալներ,» ընդմիջեց Հալրը ծանրութեամբ մը։

— «Ես պէտք էր ըսէի սասը հազար բռնակալներէն,» պատասխանեց աղջիկը, «տաճիկները ըսել կ'ուզեմ։»

— «Անդրօնիկէն, Անդրօնիկէն, աւելի զգուշաւոր եղիր խօսակցութեանդ մէջ,» ըսաւ դասատուն, լուրջ կերպ մը առնելով և աչքը իր պնակին վրայ յառելով։

— «Իզմէ մի վախնաք, պարոն,» ըսաւ Թրասիբուլոս, «ես քրիստոնեայ մըն եմ, յոյն սրտով մը։ Այս երիտասարդուհիին հարցումը ճշմարիտ յոյն օրիորդի մը հարցումնէ։ Ազատութիւնը այլ ևս վոնտւած բառ մը չէ, մեր ամէնուս սրտերը կը շնչան ատ։»

— «Դուք կը սիսալիք, պարոն,» ընդմիջեց Պարթաքաս, «ես վստահ եմ որ ոչ մէկ իմաստուն և բարեկեցիկ անձ կ'ուզենայ իր գիրքը վասնգել։»

— «Ամէն մարդ կը խորհի ազատութեան վրայ, բացի անոնցմէ, որոնք կը դողան հրացանի մը պայթումէն կամ կը վախնան իրենց հանգիստը կորսնցնելէ,» աղաղակեց Անդրօնիկէն, ուղղելով իր նայւածքը դասատուին։

Դասատուն կարմրեցաւ. «Անդրօնիկէն, ես . . .»

— «Հանդարտ կեցիր, վարժապետ, ես բաւական լաւ կը ճանչնամ ձեզի։ Դուք ջաղացքի մը պէս կը դառնաք։ Բառեր մի փոխանակէք. այս պարոնը կը հասկնայ ձեզի։»

Պարթաքասի դեղին դէմքը սկսաւ մթննալ։ Անդրօնիկէի վարմունքը ցոյց տւաւ թրասիբուլուին թէ սիրու կաորն անգամ չկայ անոր համար իր սրտին մէջ. բայց և այնպէս, Պարթաքաս ճարաւարութեամբ մը ծածկեց իր տըհաճութիւնը և բռնազրօսիկ ծիծաղով մը ըսաւ. «Այդ երիտասարդուհիին տած խրատներուս մէջ, պն. թրասիբուլոս, կը նմանիմ զօրապետ մօկիօնին,» որ գիտէր թէ ունէ իմաստուն խրատ որ տար աթէնացիներուն պիտի մերժւէր, այնպէս որ օր մը երբ կը ծափահարէին զինքք, ըսաւ, «Անտարակոյս սիսալ բան մը խօսած ըլլալու եմ։»

— «Կը յիշէք, պն. թրասիբուլոս, որ Պլուտարքոսի ըսելով մօկիօն ո՛չ կ'արտասէր, ո՛չ կը խնդար,» դիտել տըւաւ Անդրօնիկէն։ «Ուրեմն երբ իմ դասատուս այսչափ բարձր կը խնդար, կրնաք ըսել թէ ան կը նմանի եղովրսին, որ կը խնդար ամէնուն հետ։ Ա՛հ, պն. Պարթաքաս,» աւելցուց հեգնաբար, «եթէ ձեր բաղդատառութիւնները այդքան անպատեհ են, դուք պիտի կորսնցնէք ձեր ուսմունքի մասին մեր ունեցած յարգանքը։»

— «Այս վէճերը շատ անդամ կ'ունենանք,» ըսաւ քէհեան Թրասիբուլոսին, հաճոյքով մը նայելով իր յուղւած աղջկան :

Դասատուին վարպետ միտքը կռահեց որ իր աշակերտին գրգռած տրամադրութեան պատճառը Թրասիբուլոսին ներկայութիւնն էր : Ասկէ զատ, ինքը կ'զգար որ Անդրօնիկէն ան բաղդատելով Եղովրոսին հետ, նկատի ունէր անոր մարմինը այնքան որքան անոր խելքը, և որսէսզի աղջկան առջև վայելչագեղ որսորդին համարումը կոտրէ, ըսաւ տեսակ մը հապարտութեամբ . «Ինչ յարգանք որ կը վայելեմ՝ ան իմս է . ես եղած եմ Եւրօպաի մեծ աշխարհին մէջ, ուր ամէն մարդ գիտէ իս : Ես պարտաւոր չեմ ինք զինքս ունէ մէկու մը ծանօթացնելու, ո՛չ ալ, Սուրբ Զատիկը վկայ, ոչ ալ պէտք է մեծ վախ մը ունենամ այդ պարոնին կարծիքէն . ոչ թագաւորի զաւակ է ան և ոչ ալ ինքնին մեծ անձնաւորութիւն մը :»

— «Ճշմարիտ է,» ըսաւ Թրասիբուլոս, առանց կարմըրելու, «այն անձնաւորութիւնը որ հիմա ձեր հիւրասիրութիւնը կը վայելէ մեծ մարդ մը չէ :»

Քէհեան գլուխը խոնարհելով, աւելցուց . «Մարդիկ բաւական լաւ կը ճանչցւին իրենց դէմքերէն :»

Անդրօնիկէն երիտասարդին նայւածքէն ու ժպիտէն սրտին մէջ զգաց անծանօթ զգացում մը :

— «Այո, տէր իմ, հայրս, թէկ հարուստ, կօշկակար մըն է Տէմէցանաի մէջ,» շարունակեց Թրասիբուլոս, նոյն հանդարտութեամբ :

Պարթաքաս իր պղտիկ աչքերը հաճոյքով և յաղթանակով մը պտըցուց հօրմէն դէպի աղջիկը :

— «Կօշկակա՞ր . կատակ կ'ընէք,» ըսաւ քէհեան :

— «Ո՛չ, բնաւ տէր իմ : Հայրս կօշկակար է, բայց և այնպէս, ուսման սիրահար մը ըլլալով, փոխանակ իս իր արհեստին մէջ առնելու, դպրոց խրկեց Տէմէցանա, ուր ես քիչ մը բան սորվեցայ :»

Անմիջապէս քէհեաին վարմունքը փոխւեցաւ : Այդ ատենները անոր դասակարգի մարդիկը աւելի նախապաշարւած էին քան տաճիկները : Մինչեւ անդամ աղջիկը իր սկ աչքերը խոշոր բացաւ, անոր դալկահար դէմքը սկսաւ շառագունիլ : Խոշտամիտ և խելացի աղջիկը կը նեղէր, ոչ այնքան համեստ դիրքէն այս մարդուն — որ սկսած էր մուտք գտնալ անոր սրտին մէջ — որքան այն պարզ ու անհոգ կերպէն որով Թրասիբուլոս արտայայտած էր ատ :

Երկար լոռութիւն մը յաջորդեց խօսակցութեան :

— «Իմաստուն մարդը նկատի չ'ունենար թէ մարդիկ ուրկէ կուգան, այլ թէ ուր կը հասնին,» ըսաւ դասատուն շարունակելով ընդհանուր խօսակցութեան թելը : «Յունաստանի ներկայ վիճակին մէջ, աւելցուց, իշխողները և հարուստները, և մենք ալ — փրոֆէսորներն ու բանաստեղծները, — գերի չենք թիւրքերուն : Ո՛վ գիտէ թէ ինչ կրնաք ըլլալ դուք ձեր ձիրքերովը ու արտաքին առաւելութիւններովը, թէկ կօշկակարի մը գաւակն էք : Առակը կ'ըսէ . Մեխակը սկ է, բայց տրամով կը ծախւի : Օրինակի համար, մեր առաջընթաց մարդիկներէն շատերը բարձրացած են ամէնախոնարհ ընտանիքներէ :»

— «Ճշմարիտ է ատ . Օրինակ մըն ալ իմ քեռիս Գրիգոր պատրիարքն է, որ մեր խոնարհ տունէն բարձրացաւ մինչեւ յունաց պատրիարքական գահը :»

— «Գրիգոր պատրիարքը ձեր քեռին» բացագանցեց քէհեան, պինդ մը բռնելով պատառաքաղը : Անոր գոռողութիւնը ամպի մը պէս անյայտացած էր :

— Ան իմ քեռիս է,» ըսաւ երիտասարդը, նոյն անտարբերութեամբը : «Նորին սրբազնութիւնը իր վերջին նամակներով Պոլիս կր կանչէ իս, հոն կատարելագործելու ուսմունքս, և մտնելու արհեստի մը որ իմ հօրս ունեցածէն քիչ մը բարձր ըլլայ :»

Քէհեան հիմա սկսաւ յիշել թէ Գրիգոր պատրիարքը աղքատ ընտանիքի մը մէջ ծնած էր, Տէմէցանաի մէջ, բայց թէ անոր ուսմունքն ու առաքինութիւնը պատճառ եղած էին որ պատրիարքական թագը անոր գլխուն վրայ դրւէր :

Այդ գիշեր երեք անձեր իրենց աչքերը չգոցեցին : Ասոնք էին — Թրասիբուլոսը՝ որ արդէն սիրահարած էր Անդրօնիկէին, Անդրօնիկէն՝ որ առաջին անդամ հանդպացաւ իր երազներուն արժանի մէկու մը, և Պարթաքաս՝ որ կ'անծէր այն ժամը . երբ որսորդը մացուցած էր այդ առունը :

Հետեւեալ առառուն Անդրօնիկէն Թրասիբուլոսը տարաւ ատենը ամէն կողմերը և ցոյց տւաւ անոր իր գանձերը . «Ի՞նչ են ասոնք,» հարցուց Թրասիբուլոս, սենեակ մը մտած պահուն, որուն պատերը մորթերով ծածկւած էին :

— «Ասոնք անսառւներու մորթեր են, որ ես սպաննած եմ լեռներուն վրայ :»

— «Խնդրեմ, որիորդ, աղատեցէք իս իմ անձկութենէս,

դուք միշտ միայնա՞կ կ'երթաք, ինչպէս երէկ, այդ անապատ տեղերը :»

— «Ոչ մինակ : Հօտիս և երկու շուներուս հետ» :

— «Հայրդ, եղբայրդ կամ դասառուդ բնաւ չ'ընկերակցիր ձեզի :»

— «Միթէ՞ շատ մը աղջիկ հովիւներ, որոնք իրենց հօտը կ'արածեն մեր բլուրներուն վրայ, ընկերակից ունին, որ ես ալ ունենայի,» պատասխանեց աղջիկը հպարտութեամբ մը : «Ասկէ զատ, հայրս հանրային գործերով զբաղւած է, եղբայրս հողերուն կը նայի, և պն . Պարթաքառն ալ շատ երկշոտ է : Եւ վերջապէս, անոր ոտքերը շատ ծուռ են հետեւլ կարենալու համար ինծի,» աւելցուց Անդրօնիկէն խնդուքով մը :

— «Երկած չէ՞ք ունեցած բնաւ : Զէ՞ք հանդպած երբեք գողերու կամ ուրիշ սրիկաներու :»

— «Ես միշտ խոյս կուտամ խիտ անտառներէն և կ'երթամ միայն հոն, ուր բաց է : Շուներս միշտ արթուն են ցոյց տալու ինծի մարդոց կամ գազաններու հետքերը : Անգամ մը, սակայն, պատահեցայ թիւրքի մը, որ թաքըստոցէ մը վրաս ցատքեց, բայց հետեւանքը գէշ եղաւ անոր համար : Շուներս խածին զինքը ու ես ալ դանակովս զարկի անոր : Ես պրծայ ու փախայ, գէշ վիճակի մը մէջ թողնելով զինքը : Զեմ գիտեր թէ ինչ եղաւ ան :»

— «Ներեցէք ինծի ուրիշ հարցում մըն ալ ընելու : Հայրերնիդ ինչպէ՞ս թոյլ կուտայ որ այսպէս կեանք մը վարէք :»

— «Հայրս կը սիրէ իս, և չի կրնար արգիլել որ իմ փափաքիս համեմատ չգործեմ : Ան գիտէ որ եթէ ապրելու եղանակս փոխւի, տասը օր չեմ կրնար ապրիլ : Ստկէ զատ, այնպիսի ճամբորդութիւններ ըրած եմ մանկութենէս իվեր, որ հայրս սկսած է վարժւիլ անոնց : Երբ մարդ անգամ մը առմիշտ վարժւած է վտանգներու, բնաւ չի խորհիր թէ ուէ վնաս կրնայ առաջ գալ անոնց-մէ :»

— «Պն . Պարթաքաս երբեք խնդրած չէ՞ ձեզի հետ միասին երթալու :»

— «Մէկ անդամ միայն : Անկարող րլլալով շարունակել, խորխորատի մը մէջ ինկաւ և երկու օր առաւ մինչեւ տանը ճամբան կրցաւ գտնել : Անկէ իվեր դասառուս անանկ ահաբեկ եղաւ որ, հակառակ իր բոլոր փափաքներուն, բնաւ չի համարձակիր ինծի հետ գալու :»

Այդ նոյն վայրկեանին դասատուն ներս մտաւ : Ամէն տեղ անոնք փնտռելու ելած էր . խօսակցութիւնը փոխւեցաւ, և թրասիրուլոս շուտով թողուց աշտարակը, բայց քէհեան հրաւիրեց ան նորէն այցելելու իրենց :

Գեղեցիկ արքատուկիին հայրը իր աղջիկը պատրիարքի քեռորդուն հետ միացնելու գաղափարը յղացաւ :

### Է . ԳԼՈՒԽ

#### Ուխտը Եւ Նշանախօսութիւնը

Թրասիրուլոս և Անդրօնիկէ մէկէ աւելի անգամներ հանդպեցան իրարու լեռներուն մէջ : Շատ չանցաւ հովւուհին այնքան ապերջանիկ կ'զգար ինքզինքը որքան Քալիբսօն, եթէ օր մը առանց թրասիրուլոսը տեսած ըլլալու անցընէր : Աղջիկը անոր հետ կը շրջէր Արքատիոյ հին վայրերը : Անցեալին ու ազատութեան խորհուրդները կը բոցավառէին անոնք՝ խանդավառելու աստիճան : Կ'երգէին իրենց հերոսական և ողբալի երգերը և ոյդ միջավայրին մէջ կը վերյիշէին մեծ դէպեքերը յոյն պատմութեան — միակ ուսմունքը որ երկուքն ալ իւրացուցած էին :

Իրիկուն մը, իրինց առաջին հանդպումէն վեց ամիս ետքը, Անդրօնիկէ իմացուց թրասիրուլոսին թէ ինքը կը խորհէր այցելել իր մօրաքոյրերէն մէկը, որ Մազի կը բընակէր, Քլէյթօր հին աղբիւրին մօտ գիւղ մը : Անդրօնիկէն արդարե կը փափաքէր քանի մը օր անցընել իր մօրքը մօտ, բայց իր գլխաւոր նպատակն էր թրասիրուլոսի հետ այցելել Մավրօնին կամ հին Սթիւքսը, որ այդ գիւղէն շատ հեռու չէ : Անդրօնիկէն ըուաւ անոր թէ երբ հոն երթան շատ կարեւոր գաղտնիք մը ունի հաղորդելու :

Մազի հասնելէն օր մը ետք գացին Նաւերիա գիւղը, որ կը գտնւէր հին Նօնաքրիսոս քաղաքին տեղը : Դժոխքի գետին ակը այդ մօտերն էր : (\*)

— «Դուն սակաւախօս ես, թրասիրուլոս,» ըսաւ Անդրօնիկէն, Սթիւքսի դէմ նստած պահուն . Ալուաջին անգամն է օր քեզի այսպէս կը տեսնամ : Ամբողջ ճամբան ինծի տասը բառ չես խօսած :»

— «Կը ջանայի կռահել, ամէնասիրելիս, թէ ինչ ունիս ինծի ըսելու, և միենոյն ատեն կը խորհէր իմ քեզի ըսելիքիս մասին, պատասխանեց ան տխուր ժպիտով մը :»

(\*) Ըստ յունական դիցարանութեան :

— «Դուն ինծի ըսելի՞ք ունիս :»

— «Այո՛, ներէ ինծի որ առաջ իմ գաղտնիքս պատմեմ .  
առաջիկայ շարաթ , Անդրօնիկէ , մենք պիտի բաժնւինք :»

— «Մենք պիտի բաժնւի՛նք»

— «Քանի մը ամիսներէ իվեր մօրեղբայրս կոստանդ-  
նուպօլսէն կը գրէ ինծի որ հոն երթամ : Մինչև հիմա  
ճամբորդութիւնս այս կամ այն պատրւակով յետաձգած եմ :  
Բայց պատրիարքին նամակները այնքան ստիպողական են ,  
որ հայրս որոշապէս հրամայեց որ մեկնիմ առաջիկոյ շաբ-  
թու : Պատրիարքը անոր գրած է որ եթէ չի փափաքիր  
իս հոն խրկել , պէտք է իրեն իմաց տայ , որպէսզի ինքը  
կարող ըլլար միւս ազգականներէն մէկը որդեգրելու , որ  
անձկութեամբ կը բաղձայ այդ տեղը ձեռք ձգել : Հայրս  
ոչինչ չի գիտեր մեր սիրահարութեան մասին : Քու հայրդ  
արդէն իմացած ըլլալու է Պարթաքասէն , որուն չար հո-  
գիէն ոչինչ չի ծածկւիր : Մենք ամբողջ որ մը ունինք  
մեր առջև : Ոորհինք թէ ինչպէ՞ս կրնանք մեր երջանկու-  
թիւնը ցկեանս երկարել :»

— «Իմ երջանկութիւնս կը վերջանայ այն րոպէին , երբ  
դուն Պոլիս մեկնիս ,» ըսաւ Անդրօնիկէն . անձկագին :  
«Երբ դուն ժամանես այդ մեծ մայրաքաղաքը՝ իրրև պատ-  
րիարքին ազգականը , պիտի յիշե՞ս այլ ևս Խեղճ արքատիա-  
ցի աղջիկ մը :»

— «Անդրօնիկէ , խօսքերդ դառն են . ըսէ ինծի , ո՛վ սի-  
րելիս ,» ըսաւ Թրասիբուլոս , աղջկան ձեռքը բռնելով , մինչ-  
դեռ արցունքները կը գլորւէին ասոր աչքերէն , «ոուտ մը  
լսած ե՞ս բնաւ իմ չըթունքս :»

— «Ես իզմէ կ'ամշնամ մանուկի մը պէս այսպէս լա-  
լուս , ըսաւ Անդրօնիկէն , առանց ուշադրութիւն դարձնե-  
լու անոր խօսքերուն :

— «Անդրօնիկէ , հոգիս , մտիկ ըրէ թէ ինչ պիտի ըսեմ  
քեզի : Զե՞ս կործեր որ ես խոստումս յարգող մէկն եմ :»

— «Եթէ այդպէս չկարծէի , ինքս ինծի չէի ներեր որ  
սիրէի քեզի :»

— «Ուրեմն քեզի կ'ըսեմ թէ Արքատիաէն դուրս քայլ  
մը պիտի չառնեմ մինչև որ օրինաւորապէս չնշանւինք :  
Կը կարծե՞ս թէ հայրդ հաւանութիւն տայ մեր ամուսնու-  
թեանը :»

— «Քանի մը օր առաջ հօրս հետ երկար խօսակցու-  
թիւն մը ունեցայ այդ նիւթին վրայ , ըսաւ Անդրօնիկէ ,  
քիչ մը կարմրելով : Այն բարի է , նկարագրով բարձր , բայց

հոլարտ և փառասէր : Դիբախտաբար Պարթաքասի ազդե-  
ցութեան տակ ինկած է : Թշւառականը անոր մտքին մէջ  
մտցուցած է տարօրինակ գաղափարներ , իմիջի ալլոց իբր  
թէ թէև դուն պատրիարքին ազգականն ես , բայց պատրի-  
արքը իր գահակալութենէն ետք ուկէ մէկ ազգականը չի  
ճանչնար , և թէ դու այդ անունը կը գործածես խարելու  
միայն հայրս , որ հնծի հետ ամուսնանալու  
համար : Պատրիարքին նամակները որ ինծի ցոյց տւած ես ,  
տարբեր ատեններ , կեղծարարութիւններ կ'անւանէ ինքը :»

— «Անոր հոգին իր մարմինին կը նմանի , ըսաւ Թրա-  
սիբուլոս , անդորրութեամբ մը : «Ես իմ ծնողքիս պիտի  
խօսիմ մեր սիրու մասին : Պիտի գրեմ պատրիարքին , և  
չեմ տարակուսիր որ մօրեղբայրս պիտի վաւերացնէ մեր  
նշանախօսութիւնը :»

— «Ինչ որ կ'ըսես ինծի , Թրասիբուլոս , ձմռւայ արե-  
գակին կը նմանի : Լոյս կուտայ ան , բայց ոչ տաքութիւն ,»  
աւելցուց աղջիկը , տխուր ժպիտով մը :

— «Զեմ հասկնար քեզի :»

— «Բարեկամս , ես այսօր ամէն բան պէտք է պատմեմ  
քեզի , որովհետեւ եթէ դուն մնաս ինծի , թէև բոլոր մնա-  
ցածը կորսնցնեմ , ես երջանիկ պիտի ըլլամ :» Եւ Անդրօ-  
նիկէն Թրասիբուլոսին թէէն բռնելով ցոյց տւաւ իրենց  
առջև տարածւող հօրիզոնը ու շարունակեց ցած ձայնով  
մը : «Յունաստանի ամէն քաղաքէ , ամէն գիւղէ , ամէն  
բլուրէ չե՞ս լսեր ռազմական վայրենի աղաղակը , որ օդը  
կը լեցնէ : Զե՞ս լսեր արդէն խորտակւած շղթաներու շա-  
ռաչիւնը ու զէնքերու շաշիւնը : Քանի մը ամիս ևս և այս  
երկիրը արիւնով ողողւած պիտի տեսնես :»

— «Յեղափոխութիւն մը ըսել կ'ուզես , ընդմիջեց  
Թրասիբուլոս :

— «Ըսել կ'ուզեմ սուրբ կոփւ մը խաչին և հայրենիքին  
համար , և Հէթաիրիաի առաջդիմութիւնը այն աստիճանին  
հասած է որ մենք շատ հեռու չենք անկէ :»

— «Ի՞նչ Հէթաիրիաի մասին կը խօսիս :»

— «Աստ է գաղտնիքը որը կ'ուզէի իմացնել քեզի : Լսէ :  
Ռէկասի սոսկալի մահէն ետք , Ֆիլօմօսոս Հէթաիրիան  
հիմնած էր Վիէննաի մէջ : Ասոր գլուխն անցած էր եանիս  
Քափօտիսխրիաս : Ընկերութեան նպատակն էր ուսմունք  
տարածել ստրկացած յոյներուն մէջ , և այս միջոցով աստի-  
ճանաբար անոնք պատրաստել ազտութեան : Ֆիլիք Հէ-  
թաիրիան անոր արդիւնքն է : Վեց տարի առաջ երեք ան-

մահ մարդիկ Սքուֆաս, Յաքալօվ և Անակնասթօփուլոս, խիզախ ու յուսահատ գաղափարն յղացան ամէկ յոյն ազատութեան պատրաստելու, բայց ոչ ուսմունքով, այլ ուէնքով, ուրիշ խօսքով, գերի Յունաստանի բնակիչները արթնցնել իրենց թմրութենէն. Անհաւատալի զոհողութիւններէ ու աշխատանքէ ետք, և սկիզբները իրենց այդ մեծ ձեռնարկին պատճառով իրու յիմար ծաղր ըլլալէն ետք, — այս երեք աննւաճ մարդիկը յաջողեցան իրենց նըպատակին մէջ — այսինքն, Հէթաիրիա մը հիմնեցին, բաժնած եօթը աստիճաններու, ունենալով խորհրդանշաններ, կարգախօսներ, ուխտեր, և ծածկագիր մը մասօններու նման: Մեր ազգին ամէնահարուստ և ամէնաընդունակ մարդիկը, որոնք առաջնորդելու էին մեր սուրբ կուին, անդամակցած են անոր: Զկայ քաղաք մը կամ գիւղ մը, Թրասիրուլոս, ուր Հէթաիրիաին ձեռքը հասած չըլլայ: Որպէսզի ըմբռնես թէ որքան հաստատուն հիմերու վրայ կը կենայ այս ձեռնարկը, կրնամ լսելթէ քեռիթ՝ պատրիարքը դիտէ ամէն բան այդ մասին: Ես կը հաւաամ թէ քեզի ուզելուն պատճառն է՝ որ քեզի ալ մտցնէ փառքի այս անսահման ասպարէզը:»

«Ինչպէ՞ս իմացած ես այդ բոլորը,» հարցուց Թրասիրուլոս զարմանքով:

«Տարօրինակ կերպով մը: Քանի մը որ առաջ, ինչպէս կը յիշես, հօրս հետ Հէրմիօնէ գացի: Հոն ժամանելնէս ետք, ես գացի Տէմէթրի և Փէրսէփօնէի տաճարներու փլատակները տեսնալու. հացիւ հազ նստած էի ժայռի մը խոռոշին մէջ, երբ մօտս լսեցի ատրճանակի ձայներ: Անոնց հետեցան հառաչներ և սա բառերը. «Սպաննեցիք իս, շուներ,» ես ոտքի ելայ սարսափահար, բայց դեռ քայլ մը չառած՝ գունաթափ ու գողդղացող՝ մարդ մը վաղեց դէմս:

«Ո՞վ ես դուն, թշւառական!» աղաղակեցի ես, ատրճանակո քաշելով: Խոռոջէն ելլալէս ետք, ուրիշ մըն ալ տեսայ որ լալով կուդար: «Մենք գէշ մարդիկներ չենք,» ըսաւ առաջինը, տակաւին դողդղալէն, «եթէ մենք սպաննած չըլլայինք այդ իսկարիովլտացին, ամբողջ ազգը կը քանդէր: Ասա հեռուն ինծի ցոյց տւաւ սե, լայնաթիկն մարդ մը, պես ու մօրուքով, որ մեռած ինկած էր գետնին վրայ:

«Կը յիշեմ թէ այնքան սարսափահար եղած էի որ սկսայ թոչիլ դէպի Հէրմիօնէ, երկու մարդիկն ալ ետեէս

վազեցին, և ծնրադրելով աղաչեցին որ մաիկ ընեմ իրենց: Անոնց կերպերը վստահացուցին իս թէ սրիկաներ չէին, և ես կանգ առի: ‘Նախ քան ձեզի տեղեկացնենք թէ ո՞վ է այդ մեռած մարդը,’ — ըսաւ մէկը, — ‘ըսէք մէզի թէ յոյն սիրա մը ունի՞ք’ ‘Յոյն,’ բացագանչեցի ես սովորական թերեւս անմիտ խանդավառութիւնով: ‘Ես կը գարշիմ թիւրքերէն, և գիշեր ցորեկ կ’ողբամ Յունաստանի գերութիւնը:’ Ուրեմն մենք բան մը չունինք այս աղջիկէն վախնալու’ — ըսին մարդիկը իրարու: Ատկէ ետք անոնցմէ մէկը շարունակեց. ‘Իմ անոնս ծաքալօվ է, և մեռնողը նիքոլա կալաթիսն է, իթակէ կղզիէն:’

«Յաքալօվը պատմեց ինծի Հէթաիրիաի և անոր առաջդիմութեան մասին: Իմացայ անոր ամէնանշանաւոր անդամներուն անունները, ‘Սպաննւած Նիքօլա Կալաթիսն ալ’ շարունակեց ան, ‘կը վերաբերէր Հէթաիրիաին, բայց ան նւաստ դիաումներ ունեցող մէկն էր: Ան կ’ուզէր Հէթաիրիաին դրամը չորթել, և կ’սպառնար, եթէ ուզածը չտրւէր իրեն, բոլորն ալ մատնել թիւրքերուն: Օր մը ան ելաւ որ Խալիտ էֆին երթայ և խոստովանի ամէն բան, բայց մեր բախտէն իթակացի մարդ մը հանդպեցաւ անոր ու արդիկեց: Այսքան մարդոց այնքա՞ն տարւայ աշխատանքներն ու գոհողութիւնները պարապը պիտի երթային, եթէ թողնէինք որ այս մարդը ապրէր: Մեր արցունքները ցոյց կուտան թէ մենք մարդասպաններ չենք: Մենք ըրած ենք այն ինչ որ Բրուտոսը իր իսկ զաւկին ըրաւ: Բայց քանի որ դժբախտաբար դուն վկայ մը եղած ես այս տեսարանին, դուն կամ Հէթաիրիաի անդամ պիտի ըլլաս, կամ, եթէ չես փափաքիր այսպէս ընել, գոնէ ամիս մը գաղանի պիտի պահես այս սպանութիւնը, մինչև որ մենք Արկօլիսէն հեռանանք:

«Այդ օրէն իվեր ես Հէթաիրիաի անդամ եղած եմ, և երդւընցայ որ դէթ ամիս մը բառ մը անդամ չըսեմ ուեէ մէկուն այս խնդրին նկատմամբ: Աս է պատճառը որ մինչեւ հիմա քեզի ոչինչ ըսած չեմ: Այսօր ես արձակւած եմ իմ երդումէս, և քեզի հոս բերած եմ այդ մասին պատմելու համար:»

«Հայրդ Հէթաիրիաի անդամ է,» հարցուց Թրասիրուլոս, գլուխը բարձրացնելով, որ ճարակ եղած մաքառող զգացումներու՝ կռթնցուցած էր իր բազուկներուն վրայ:

«Ո՛չ,» ըսաւ Անդրօնիկէ, «բայց քիչ-շատ բան գիտէ

անոր մասին, քանի որ Հեթափիլան իր զարգացումին մէջ բոլոր յոյշներու ալ դպած է և կարծեմ Պարթաքաս խրատած է հօրս հաւատարիմ մնալ թիւ բքերուն, որպէսզի իր ստացւածքը չկորսնցնէ :»

— «Ես կը կոսկածէի այդքանը : Լաւ է բան չըսել անոր,» ըսաւ Թրասիբուլոս, «Եթէ ոչ ընտանեկան դժգոհութիւններ կը ծագին : Բայց, Անդրօնիկէ, ահաւասիկ դուն կին մը ըլլալով քու բաժինդ կ'ունենաս այս մեծ ձեռնարկին մէջ, կ'ուղես որ ես, երիտասարդ ու առողջ մարդ մը, որուն բագուկները կրնան բան մը ընել, անտարբեր մնամ անոր մինչև վերջին վայրկեանը : Ինչպէս ուրեմն ես արժանի պիտի ըլլամ քու սիրուդ : Ես լաւ կը հասկնամ հիմա թէ ինչո՞ւ պատրիարքը կը թախանձէ որ Պօլիս երթամ :»

— «Եթէ պիտաս թէ ինչ մուայլ խորհուրդներու մէջ կ'ապրիմ ես, Թրասիբուլոս, պիտի խզճաս վրաս : Ես կը նախատեսմ ամենի փոթուիկ մը, որուն մէջ մենք իրար պէտք է պաշտպաննք կամ քշւինք հեռու : Եւ հիմա որ կ'ըսես թէ Պօլիս պիտի մեկնիս, ես ինքնինքս աւելի ապերջանիկ կ'զգում : Գլուխս լեցուն է այն մտքով թէ այդ քաղաքին մէջ կամ պիտի մոռնաս իս և կամ պիտի միարձնեիս դժիսեմ վատանդներու մէջ : Բայց և այնպէս կը տեսնեմ որ, եթէ արգիլեմ մեկնումդ, խոչընդու մը եղած կ'ըլլամ քու ասպարէզիդ : Գնա՛, Թրասիբուլոս . գտով ինձի, գիտցիր որ անձնւիրաբար պիտի սիրեմ քեզի այնքան ատեն որ ապրիմ ու չնչեմ :»

Արցունքները կը հոսէին Անդրօնիկէին այսերէն վար, մինչդեռ կը խօսէր ան :

— «Եւ ես պիտի պաշտեմ քեզի մինչև կեանքիս վերջը, իմ սիրելիս, իմ հոգիս, իմ Անդրօնիկէս,» աղալակեց Թրասիբուլոս : «Մտիկ ըրէ, ամէնասիրելիս, պիտի չթողում Արքատիան մինչև որ պատրիարքը կամ հայրս հաւանին մեր ամուսնութեանը կամ գոնէ մեր նշանախօսութեանը :»

— «Եթէ քեռիդ անհաւան գտնեի մեր սիրցումին, ապա, որպէս զի հանգիստ գտնեմ, ինքնինքս վար պիտի նետեմ թեփայսս լեռան այն գագաթէն, ուրկէ, հին ատենները, այնքան կիներ կ'երթային մահը փնտռելու :»

— «Անդրօնիկէ, վանենք այս տխուր խորհուրդները : Դուն կը սիրես իս, ես կը սիրեմ քեզի : Ուէ մէկը որ ձեռնարկէ մեզի բաժնելու՝ անկարող է խորտակել մեր հաստատ ու փոխագարձ որոշումները : Զեռքդ տուր ինձի :

Բարձրացուր աչքերդ սա ջրվէժին, որ գահավէժ կը հոսի այդ բարձր ժայռէն դէպի մեր առջեկի Սթիւքոր, որուն սառ ջուրին մէջ մեր հնամի ոլիմպական աստւածները սովոր էին իրենց երկիւղած ուխտերը կատարելու . մեզմէ որմէկը որ դաւէ կամ մոռնայ միւսը, թող անխօս և անկենդանը :»

— «Ամէն» ըսաւ Անդրօնիկէն պատկառանքով մը, իր թէ սուրբ վայո մը գտնւած ըլլար, թող ով որ մոռնայ միւսը, բերանը առւի : Եկուր մատնիներ փոխանակենք, Թրասիբուլոս : Այնքան ատեն որքան մեզմէ մէկը միւսին մատնին պահէ, ան կապւած պիտի ըլլայ այս ուխտով : Ես տարբեր էի քեզի ծանօթանալէս առաջ : Երջանիկ էի ես, երջանիկ ինչպէս իմ գառներէս մէկը, և դեռ չգիտէի ատ : Կը խորհէի թէ բան մը պակաս է : Կը խորհէի թէ սրտի մէջ պարապ տեղ մը կայ որ մէկը պէտք է լեցնէ : Դուն գրաւեցիր այդ պարապ տեղու, և անմիջապէս ինքնինքս այլափոխած գտայ : Այսօր ես կը նմանիմ այն ծաղիկին որ կը կոչւի 'Աստղիկի հայելին' . Երբ ան կը տեսնէ արեը, կը բացւի ու կը պձնուի, բայց երբ արեը կը պահւըտի, ինքն ալ կը գոցւի ու կը թոռմի : Բայց ես չպիտի արգիլեմ ճամբորդութիւնդ, Թրասիբուլոս : Կը տեսնես այս յակինները, խորհրդանշաններն են անոնք մեր առաջին տը պաւորութիւններու : Կը տեսնես այդ աքացիա ծաղիկը, խորհրդանշանն է ան մեր ամբիծ սիրուն,» աղջիկը մատնինը ըրաւ այն ծաղիկները որ վայրենի շռայլութեամբ մը ծաղկած էին հոյակապ ժոյուին վրայ : «Այս ծաղիկները ըստ իս այն տեսակէն են որ փիւնիկ թոշունը, իր մօտալուտ մահւան նախազգացումը ունենալով, կը հաւաքէ անոնք լեռան գագաթը, անոնց վրայ մեռնելու համար :»

— «Անդրօնիկէ, իմս սեփական գեղանի Անդրօնիկէս, ով սորվեցուցած է քեզի այսպէս խօսիլ նախազգացումներու մասին : Մեր բաժանումը գժւար է, բայց բան մը տակաւին որոշւած չէ դեռ, և ոչ ալ վերջին վայրկեանը հասած է : Զե՞ս լսեր ինձի, իմ սիրելիս,» և իր անձկութեան մէջ առաջին անգամ ըլլալով ողմեց իր գողդղացող շըրթունքները հովւուհին շառագոյն այտերուն :

Լեռնային աղջիկը, որուն ձեռքը ոչ մէկ մահկանացու սղմած էր մինչև այն ատեն, որուն սիրտը երկաթի նման էր միշտ, հիմա կը նմանէր կարմիր մետաղի, որ կը կաղանայ կրակին մէջ :

Յանկարծ հառաջանք մը , որուն հետեւցաւ տերեներու թեթև սօսափիւն մը , սարսափեցուց թրասիրուլոսը :

— «Ի՞եր շուները երէ մը հոտոտած ըլլալու են այս խիտ թուփառուն մէջ» , ըսաւ ան , ոտքի կանգնելով , «Տե՛ս ինչպէս կը շարժեն իրենց պոչերը » :

Անդրօնիկէին շուները իրենց գլուխները խօթած էին խիտ եղենիներու մէջ , անտառին մուտքին մօտ : Անոնք հոտոտացին Պարթաքասը , որուն տեսութենէն ու լսողութենէն բան մը խուսափած չէր . բայց անոնք ճանչցան ան և չհաչեցին : Պարթաքաս երբ տեսաւ որ իր հակառակորդին ուշադրութիւնը դէպի թուփերը դարձած է , աւելի ու աւելի միաբնեցաւ անտառին խորը :

Այս ուխտէն ամիս մը ետք պատրիարքը վաւերացուց անոնց նշանախօսութիւնը : Ապա , ամիս մը ետք , թրասիրուլոս , ամէնախոր վշտով մեկնեցաւ կոստանդնուպօլիս : Հոն անդամակցեցաւ Հէթափիաին . հետեւցաւ մասնագիտական ընթացքի մը , և տարի մը ետք ականատես եղաւ իր քեռիին սարսափելի մահւանը :

Պարթաքասը սամիացի աննշան ընտանիքէ մըն էր : Իդմիրի մէջ քիչ մը ուսմունք առնելէ ետք յոյն բեռանաւով մը կիվրփուլ մեկնած էր բախտ որոնելու : Յաջողութիւն շգտնելով , Անդրիան թողուց նոյն նաւով : Մէսինափի եղերքներուն մօտ նաւարեկութիւն ունեցաւ : Ապա Փէլօփօնէսի մէջ թափառելով , հանդպեցաւ քէհետին , որ վարձեց ան իրը դառատու :

Իր սորված քիչ մը ֆրանսերէն , իտալերէն և գերմաներէն , և շատ աւելի քիչ անգլիերէնն ալ որ սորվեցաւ կիվրփուլի մէջ , այնպիսի համբաւ մը տւին անոր իր բնակած ըրջանին մէջ , որ երբ ֆրանսացի կամ անգլիացի ճամբորդներ կուգային՝ միշտ անոր քովէ որ կ'առաջնորդէին :

Քէհետն և Փէլօփօնէսի միւս մեծամեծները , որոնց մեծամասնութիւնը իրենց անունը գրել չէին կրնար , Պարթաքասը կը նկատէին իրեւ խորապէս հմուտ մէկը : Երբ ան կը պատմէր իր զարմանափի արկուծներու մասին անամօթ ստութիւններով , ունկնդիրներու ծերունի ծովագնացի մը չափ իմաստուն կը կարծէին ան :

Ինչ որ կարգացած էր , կ'ըսէր թէ տեսած էր : Ինչ որ կը պատմէր , այնպիսի վստահութեամբ մը կ'ըսէր իրը թէ կ'ուզէր ինքզինքը համոզել թէ ինքը իսկապէս տեսած է : Շոգենաւերը գոյութիւն չունէին :

րաբերութիւն ունէր աշխարհի հետ : Ընդհանուր տգիտութեան այս վիճակին մէջ ովլ կրնար նշաւակել այդ անամօթ խարեբան , երբ ան կը յայտարարէր թէ Մանչէսթըր տեսած էր մեքենայ մը , որուն մէջ , եթէ մէկը իր շապիկը նետէր , անմիջապէս թուղթի կը վերածւէր ան , վրան կը տպէէր ո՛ր հեղինակին գրւածքը որ ուզէիր , և ապա մեքենային միւս կողմէն կ'իյնար կազմւած , ոսկեզօծ դիրք մը : Կարձ խօսքով , քէհեալին տանը մէջ Պարթաքաս բարեկեցիկ վիճակ մը ունէր : Ոչ միայն առատօրէն կը վըճարւէր իրեն , այլ և առատ գումարներ կ'ստանար ճամբորդներէն և պաշտօնեաներէն , որոնց համար ան կը գրէր զանազան ծանօթագրեր և տեղեկագրեր տեղային իշխանութիւններուն :

Անդրօնիկէն միայն կը պակսէր անոր երջանկութեանը : Այս մրցանակը թերեւս իրը ըլլար , եթէ բախտը չփոխէր իրերու վիճակը : Անդրօնիկէին հայրը կը փափաքէր միացնել իր աղջիկը այս անշնորհք , տձև , բայց ուսեալ մարդուն հետ : Տեսնելով սակայն աղջկան ակներեւ հակակըրանքը , յետաձգեց անոնց միացումը , խորհելով թէ ամէնօրեայ յարաբերութիւնները պիտի վարժեցնեն աղջիկը անոր :

Դասատուն , որ մոլեգնօրէն կը սիրէր ան ու կ'ուսումնասիրէր անոր զգայնոտ և շիտակ նկարագիրը , սոսխի մը բացակայութեանը՝ կամաց , բայց աստիճանաբար յաջողիլ ըսկաւ : Համոզւած էր ինքը , որ ըստ երեսոյթին իր մեղմութիւնն ու համակերպութիւնը աղջկան բոլոր փափաքներուն և իր լուռ ու մտածւած կերպերը պիտի նւաճէին աղջկան գարշանքը :

Առաջին նախանձոտ վայրկեանները չսիրւած սիրահարի մը — երբ ան յանկարծ կը տեսնէ որ ուրիշ մը կ'ուզգայ կողոպտելու իրմէ ան ինչ որ ինքը՝ երկարատես մաքառումէ ետք , կը յուսար չահիլ — յիմարութեան և բարկութեան վայրկեաններ են : Ի՞նչ կրակոտ հնոցի փոխւած չէ անոր սիրտը : Անոր միաքը կասկածներով լեցուն է : Ամէն վայրկեան յանցաւոր մը ու եղեռնագործ մը կը գառնայ մտքով : Մինչդեռ ճարակ եղած կեղեքիչ անձկութեան՝ ան կը մըտարերէ կենդանի պատկերը այն հաճոյքներուն որ ինքը կ'երեակայէ թէ այդ վայրկեանին իր սիրածը ու սոսխը կը վայելեն :

և փորձառու, թերես ան ջանայ յաղթել իր սիրուն և կառավարել իր տառապանքը: Եթէ, սակայն, աղասոտ սիրտ մը ունի և կը հաւայ թէ իր ըղձացած առարկան կրնայ ձեռք բերել խարէութեամբ և կեղծաւորութեամբ, այն ատեն ան ընդունակ է ամէն բան ընելու՝ իր ոստիին երջանկութիւնը արգիլելու կամ իր վրէժը լուծելու համար անկէ, որը այնքան մոլեգնօրէն սիրած էր:

Դժբախտաբար թշւառ դասատուն կը պատկանէր երկրորդ դասակարգին: Դիմագէտները բնութեան տձեւ ու ծուռ ստեղծագործութիւններուն միջտ կը վերագրեն լայն բարեացակամութիւն մը կամ չարակամութիւն մը: Պարթաքաս ունէր վերջինը:

Մենք կը չարունակենք մեր վէպը այն ժամանակէն, երբ Պարթաքաս իր իսկ ականջներով իմացաւ զէթարիխի մասին, և լսեց Սթիւքսի դիմաց կատարւած ուխտը և տեսաւ սիրահարներու մատանիներ փոխանակելը:

Պարթաքաս աշտարակ վերագարձաւ մտաւոր ու մարմնաւոր ջերմով մը բռնւած, և օրերով իր սենեակէն դուրս չելաւ: Հիւանդութիւնը նորէն բռնեց զինքը երբ օրինաւոր նշանախօսութիւնը տեղի ունեցաւ. և ոչ իսկ իր ապաքինումը սկսաւ մինչև որ Թրասիբուլոս Արքատիաէն հեռացած էր:

1821 մարտի երրորդ օրը, ճաշէն ետք, հետեւեալ խօսակցութիւնը տեղի ունեցաւ քէհեախն և դասատուին միջև.

— «Պատմէ ինծի, ո՛վ իմաստուն մարդս, դուն որ ամրող աշխարհը պարտած ես,» ըստ Անդրօնիկէին հայրը, անձկոտ դէմքով, «կը կարծե՞ս որ Ռուսիան պիտի օգնէ ապստամբութեան: Կայ ունէ յոյս որ ազատւինք թիւրքերու ձեռքէն:»

— «Զեր հաւկիթները ածեցէք, տէր,» պատասխանեց Պարթաքաս, վառելով փոքրիկ ծխամորչ մը. «Մենք իրարու պիտի խոստովանինք ինչպէս հայր և որդի: Տեսնենք թէ պիտի կրնա՞նք ձեր գլուխը ազատել,»

— «Ի՞մ գլուխս,»

— «Այս, տէրս: Գիտցիր իմ բերնէս թէ ո՛չ միայն քու ստացւածքդ ու իմս, այլ և քու գլուխդ ու իմս ու բարի Անդրօնիկէինը, վաղը առառ իրենց տեղը պիտի չըլւան:»

— «Ի՞նչ կ'ըսես,» ըստ քէհեան, վեր ցատքելով սարսափար:

— «Նստեցէ՛ք, նստեցէ՛ք, համբերեցէ՛ք. դեռ իմ պատմութիւնս չեմ սկսած: Դուք աւելի խոշոր սխալ մը չէիք կրնար գործել, տէր, քան նշանելով ձեր աղջիկը պատրիարքի քեռորդուն:»

— «Ինչո՞ւ:»

— «Որովհետեւ այդ խնամութեան պատճառով մեզի բուլորս ալ պիտի սպաննեն վաղը:»

— «Կատակը մէկդի, վարժապետ. բայց ճշմարիտը ըսելով այդքան վախ բնաւ տեսած չէի երեսիդ վրայ:»

— «Ես երէկ պատմեցի ձեզի Հէթարիխի մասին: Զեղի ըսի թէ պատրիարքը անդամ է անոր, իրերը երթալով կը մեծնան: Դուն կը ճանչնաս տաճիկները: Անոնք խօսքերը կամ գործերը հաշւի չեն առներ: Քանի՛ նշանաւոր անձերու գլուխները կտրած են անոնք Պօլիս. այսպիսի փոթորիկներու մէջ մեծ նաւերն անգամ խրւած են, ինչպէ՞ս ուրեմն մեր փոքրիկ նաւակը պիտի մղենք: Փաշան սանձերը թուլցուցածին պէս, տաճիկը կ'երթայ և կը բնակի հոն, ուր գարի կը գտնէ իր ձիուն և ոսկի՝ իրեն համար: Դուք հրաւէր մը չէ՞ք ստացեր այսօր Թրիփոլիցա երթալու, տէր:»

— «Այս, ըստ քէհեան, զարմանքով: «Ինչպէ՞ս գիտցար ատ:»

— «Մենք ուսմունք չենք սորվիր յարդ ուտելու համար,» ըստ դասատուն լրջօրէն: «Լոէ՛ հիմա Թրիփոլիցաի թիւրքերու մասին: Անոնք յօյներու պատրաստութիւնները անգիտանալ ձեւացեր են: Բայց դեռ այսօր իսկ բանտարկած են Քրիստանապօլսի, Անտրօսաի, Կորնթոսի, Լակէտմօնի, Նաւֆլէաի, Օլէնի և Տէմէցանապի արքեպիսկոպոսները, ինչպէս նաև բոլոր քէհեաները, որոնք Փէլօփօնէսի մայրագաղաքը հաւաքւեցան, որպէսզի ստուգեն անոնց հաշիւները: Աս բաւական չէ դեռ, թիւրքերը Թրիփոլիցա կանչած են Քէթրո պէյը: Ան հիւանդ ըլլալ կեղծած է և իր տղան խրկած իրեմ պատանդ:»

— «Ճշմարիտ է,» ըստ քէհեան, դեղնելով. «Դուք կախարդ մըն էք, վարժապետ: Ինչ որ ինծի կը պատմէք, ես գիտեմ: Ուրեմն ես պիտի շերթամ Թրիփոլիցա:»

Ինդուք մը ծածկելով, գասատուն ծրար մը նամակներ հանեց ծոցէն, և աւելցուց. «Լոէ այս կտորը, որ Քալալիթափի առաջնորդը կը գրէ. «Մեր բարեկամ Անասթասիաէս քէհեախին ըսէ, որ Թրիփոլիցա չերթայ, որովհետեւ հոն հաս-

նելուն պէս, թիւրքերը պիտի գլխատեն զինքը, իբրև պատրիարքին մէկ աղքականը :»

Քէհեան սկսաւ գիտել նամակներու ծրարը : Անոնք բոլորն ալ կեղծարարութիւններ էին, որ չարամիտ դաստուն նախապարաստած էր կանխաւ : Քէհեան անոնցմէ իմացաւ զանազան գլխատումներու մասին, որ տեղի ունեցած էին կոստանդնուպօլսի մէջ, պատրիարքի մահէն առաջ : Որպէսդի չւանր աւելի արահով կերպով Անդրօնիկէի հօրը վիզն պրկէ — Պարթաքաս կեղծ գրութիւն մը շինած էր, որուն համեմատ իբր թէ թիւրքերը մտադրած էին նաև բանտարկել պատրիարքն ու Թրասիբուլոսը, թէկ այդ տաեն Բ . Դուռը ոչ մի որոշում տւած, կամ ուէ կասկած ցոյց տւած չէր անոնց նկատմամբ :

— «Ուրեմն մենք կորսւած ենք,» ըստ քէհեան : «Եյ նամակէն ի' իմանամ որ վաղը տաճկիները պիտի գան մեղի բռնելու : Բոէ ինձի, ո'վ բարի իմաստուն Պարթաքաս, ըսէ ինձի, իմ միակ բարեկամս, ինչպէս կրնանք դուն և ես և իմ սիրելի զաւակներս ազատիլ :»

— «Որ մէկ մարդ կային արարած, տէր, կրնայ խրատ տալ այսպիսի մէկ պահուն : Երբ գայլերու վոհմակ մը հօտին հոտը առած է, այն տաեն ո'չ հովիւը, ո'չ շուները, ո'չ ալ հովիւին գաւազանը օգուտ կ'ընեն :»

— «Ուրեմն ալ յոյս չկա՛յ,» ըստ քէհեան, դողդացող այտերով : «յոյս մնացած չէ՛ :»

— «Ես գլուխս ճաթեցնելու չափ կը խորհիմ ճար մը գտնելու համար, տէր, Եթէ մէկը մոմ չունի, թող վառէ ինչ իւղ որ գտնէ :» Ես սիրով կուտայի իմ բոլոր ուսմունքըս ու փիլխոփայութիւնս ու ձիրքերս ապահովութեան պղտիկ գաղափար մը գտնելու համար, ըստ դասատուն, հառաջանքով մը : «Բայց որքան շփոթած եմ ու ամօթ կ'ըզգամ իբր քրիստոնեայ, որ ես ինքս բերի այդ որսորդ Թրասիբուլոսը այս աշտարակը : Մեր այսօրւայ բոլոր դժբախտութիւնները անկէ ծագում առին :»

— «Ինչպէս թէ ձեր յանցանքն է ատ, իմ բարի մարդս : Ան իմ գէշ բախտս բերաւ : Աշխարհը այնպէս շինւած է, որ Աստւած կը գդւէ մարդի մէկ ձեռքով, իսկ միւսով կը զարնէ անոր : Ես գրամը մասին չէ որ կը խօսիմ, հապամ մեր կեանքին, մեր գլուխներու մասին :»

— «Ապասէ, տէր : Աստւածածինը կը սիրէ քեզի : Միտք մը եկաւ գլուխս : Ատ միակն է որ կրնայ փրկել մէզի :»

— «Որ կրնայ փրկել մեզի : Պատմէ շուտով, ո'վ դու, ուսմունքներու հանքդ»

— «Քիչ մը դժւար է հօր մը համար, բայց չարիքներու մէջ ընտրութիւն մը ընելու է : Եթէ կրնաս հոօմէացիի մը պէս գործել, այն խստութեամբ, որ ես քեզի պատմած եմ հոօմէացոց մասին, այն ատեն թերես մենք աղատած ենք :»

— «Բուն կէտին եկէք, կ'աղաջեմ :»

— «Երգեցէ՛ք ալէլուե՛ա : Զորս բաներ պէտք է ըլլան այս զիշեր ամէնայն արագութեամբ, առաջին՝ դուք պէտք է Թրիփոլիցափ փաշախն նամակ մը խրկէք . ըսելով թէ ձեր առողջութեան ու տարիքին պատճառով կը հրաժարիք քէհեաի պաշտօնէն :»

— «Շատ լաւ :»

— «Երկրորդ՝ փաշախն շատ արժէքաւոր ընծայ մը խրկեցէք, որ թէ ձեր հաւատարմութիւնը արտայալու և թէ հրաժարումին նպատակ :»

— «Հիանալի՛ :»

— Երրորդ և ամէնակարեռը՝ օրը լուսնալէն առաջ Անդրօնիկէն պէտք է ամուսնացնէք առաջին մարդուն որ հանդպիք, ցոյց տալու համար թէ պատրիարքին հետ բոլոր յարաբերութիւններդ խցւած են : Զորրորդ՝ այսպէսով թիւրքերու կասկածները օրորելէն ետք, քանի մը օրւան մէջ, պէտք է ստացւածքնիդ հաւաքէք, տուն ու հողերնիդ ծախէք կերպով մը, և ապա երթանք Փաթրաս և անկէ ալ Մարսէլլ» :

— «Սողոմոն իմաստունը ատկէ աւելի լաւ խրատ մը չէր կրնար տալ», աղաղակեց սարսափած քէհեան, և յուղումէն ինքն իրմէ ելած՝ գրկեց գասատուն, որ հազիւ իր գոտիին կը հասնէր . «Այդ ամէնն ալ դիւրին է բացի Անդրօնիկէի խնդրէն» :

— «Այդ ամէնադժւարն է . Եթէ, սակայն բարի աղջիկ մըն է ան, պէտք է զոհէ իր անձնական հաճոյքը իր հօրը և եղբօրը երջանկութեան համար : Շատ հաւանական է որ պատրիարքն ու անոր նշանածը կիմակ գլխատւած են : Եթէ տակաւին կ'ապրին, տարակոյս չկայ որ անոնք իրենց ստացւածքներէն ու դիրքէն վտարւած են և այլ ես ուէ դիրքի տէր չեն : Ուրեմն պատրիարքին հետ ունեցած ձեր այս կապը, տէր, ոչինչ չ'արժեր : Միենոյն է եթէ դուք խոստացած ըլլայիք ձեր աղջիկը հասարակ տէրտրու մը աղգականին» :

Ա. Գ. Ի. Բ. Ք.

Ը. ԳԼՈՒԽ

Պ. Ա. Ր. Թ. Ա. Ք. Ա. Ա.

— «իրաւունք ունիք» ըստւ քէհեան, «Ճշմարիտն ըսե՞մ ձեզի. ես միշտ մտաղրած էի — քանի պատրիարքին այս աղդականը հոս ժամանած չէր — իմ աղջիկս ձեզի տալ: Ամուսնացնելով ան ձեզի պէս իմաստուն ու առաքինի մարդու մը հետ, գիտէի որ ինչ որ ալ պատահի, իմ աղջիկս անօթի չի մնար: Դուք միակ անձն էք որուն հետ կը նամ ամուսնացնել Անդրօնիկէն այս գիշեր»:

Դաստուին փոքրիկ աչքերը խոշոր բացւեցան: Ետքնաց, և ձեռքը սրտին վրայ գնելով, — նման կապարէ շինւած այն խաղալիք զինւորներուն որ մանուկները կը գործածեն — բաւ, «ամուսնանամ ես Անդրօնիկէին հետ, բնա՛ւ»:

— «Զէ՞ք փափաքիր իս իրը հայր ունենալ»

— «Հապա ձեզնէ զատ ո՞վ ունիմ աշխարհիս վրայ»:

— «Ուրեմն ինչո՞ւ կը մերժէք»:

— «Ուրիշ ուեէ պարագայի տակ այս առիթը ուրախութեամբ պիտի լեցնէր իս: Իսկ ա՛յս զիշեր երր ես ի՞նքո կ'առաջարկեմ աղջկանդ՝ առաջադրած ամուսնութիւնը չեղած համարել: Ես ի՞նքո անոր փեսա՞ն ըլլամ: Սուրբ Գէորգը վկայ, բաները այնպէս տակնուվրայ կ'երթան, որ ես ոչ միայն մեծ փորձութեան մը կը հանդպիմ, այլ իմ արժանապատութիւնս ալ կրնամ կորսնցնել»:

— «Պարսաւը իմ վրաս դրէք, բարեկամս: Եթէ վարանիք, պիտի հաւտամ թէ ո՛չ իս կը սիրէք և ո՛չ ալ Անդրօնիկէն»:

— «Այսպէս մի՛ խօսիք ինծի հետ, ըստւ թշւառականը, կեզծ արցունքներով ու քէհեան գրկելով: «Դուք գիտէք թէ ձեզի կը սիրեմ թէ ոչ: Եւ Անդրօնիկէն, Անդրօնիկէն: Ան վարդ մըն է որ ե՛ս սնուցած եմ, ջրած և խնամած, և բուռն կերպով սիրած եմ: Ես գրեթէ իմս կարծեցի ան: Յանկարծակի անսայ որ, փոխանակ իմ կեանքս զարդարելու՝ նախընտրեց իշխանի մը կեանքը զարդարել: Ես տրտունջ չըրի, կամ չնախանձեցայ և ոչ ալ բարկացայ: Ան աւելի պատշաճ էր թագի մը քան իմ խեղճ անձիս:

Բայց հիմա, երբ ամէն բան փոխւած է, և թագը խորտակւած, ի՞նչ ուրախութիւն, ի՞նչ պատիւ, որ նորէն ինծի պիտի գայ ան: Եթէ ես դեռ վարանած կ'երեխմ ձեզի, ուրիշ պատճառ մը կայ: Անդրօնիկէն ինքը: Ան սիրու ամէնապատիկ մասնիկն անդամ չունի ինծի համար»:

— «Աս ոչինչ: «Ժամանակը ծովուտունկը բուստի կը փոխէ», ըստւ քէհեան: «Ես անմիջապէս ամէնէն մօտ եկեղեցիկ քահանային ետեէն մարդ կը խրկեմ»:

— «Տէ՛ր, Ած. երկար կեանք տայ ձեզի: Մարդը խրկելէդ առաջ, այս խնդրին վրայ քիչ մը աւելի խորհեցէք: Կանչենք ձեր տղան ու անոր ըսենք թէ ինչ բանի վրայ կը խօսինք: Եթէ ան համաձայնի, այն ատեն մենք երեքս միասին Անդրօնիկէին ոտքը կ'ինանք և կը խնդրենք որ մեր կեանքը աղատէ այս ամուսնութեամբ»:

Քէհեաին տղան կանչւեցաւ ներս, և անարդ Պարթաքասը սկսաւ անոր պատկերացնել վտանգը դեռ աւելի կենդանի գոյներով:

Հայր, եղբայր և փեսայ համաձայնեցան որ՝ ըլլայ համոզումով թէ բռնի, ամուսնութիւնը տեղի պիտի ունենայ արշալոյսէն առաջ:

Ը. ԳԼՈՒԽ

Պ. Ա. Մ. Ժ. Վ. Ա. Ա.

Կէս գիշերւան մօտ էր: Անդրօնիկէն վհատած՝ աւելի կանուխ առանձնացած էր իր սենեակը: Այդ նոյն օրը նամակ մը ստացած էր Թրասիբրուլոսէն, որ կը նկարագրէր Ալէքսանդր իրսիլանթիսին մուտքը Վալաքիա և վալաքներու ապստամբութիւնը, ինչպէս նաև մտահոգիչ պատկեր մը իրերու գրութեան մասին Փօլսի մէջ:

Թրասիբրուլոսին սպառնացող վտանգը աւելի անձկութիւն պատճառեց Անդրօնիկէին քան բուն իսկ իրենք: Այդ իրիկուն, ուրեմն, մինչդեռ Պարթաքաս կը մոլորեցնէր քէհեան իր չարաձճի սասայնին մէջ, ինքը երկար ու սրտառուչ նամակ մը կը գրէր Թրասիբրուլոսին, որուն մէջ կը նկարագրէր նաև Փէլօփօնէսի գործերը:

Աշտարակը ուր Անդրօնիկէն կը բնակէր՝ վերաշինւած էր աղեղ աւերակներէ տասը տարի առաջ: Տարածուն դաշտի մը մուտքին առջև կը կենար ան, սեպացած լրուն մը ստորոտը, որ կը պաշտպանէր ան ձիւնէն ու հիւսիսային

Հովհանք: Պարիսպ մը կը շրջապատէր պարտէղը, ուր աճած էին վեհաշուք ծառեր: Սյու պարտէղը բաժնւած էր արեւելքէն արևմուտք առւակով մը, որ կիսով ծածկւած էր խիտ կանանչ խոտերով և ծեղերով: Ամռան մէկ մասը կը ցամքէր ան, իսկ ձմեռ ու գարուն լեցուն էր ջուրով: Առւակը կը հոսէր արեւելեան ու արևմտեան պատերու տակէն, և անկէ ալ հովիտը կ'իջնէր:

Աշտարակը երեքյարեկան շէնք մըն էր, ուր խճողւած էր տարօրինակ խառնուրդ մը՝ պարսկական գորդեր, վենետեան հայելիներ, բիւզանդեան և արեւելեան կահ կարսոիք: Անդրօնիկէն սենեակը կը գործածէր նաև իր հիւրանոց, ինչպէս այդ տաեն սովորական էր յոյն և թիւրք տներու գրեթէ բոլոր սենեակներու համար: Լայն դարան մը պատին մէջ գուռներով գոցւած, կը պարունակէր անկողինն ու բարձերը, որոնք գիշեր տաեն տախտակամածին վրայ զետեղւելով մահիճը կը կազմէին պատերէն կախւած էին մորթեր և արժէքաւոր զէնքեր:

Անդրօնիկէն արձակած էր իր սե մազերը, երբ իր հայրը, եղբայրը և դասատուն յանկարծ, առանց լուր տալու, ներս մտան, և իրենքզիրենք անոր ստքը նետեցին, աղաղակելով. «Փրկէ մեր կեանքը:»

— «Ի՞նչ կայ,» բացագանչեց աղջիկը զարմանքով:

— «Տաճիկները մեզի բոլորս ալ պիտի կախեն վազը:»

— «Դաշտօնական նամակները կը յայտարարեն առ և դուն ես պատճառը: Քու խնամութիւնդ պատրիարքին հետ, քանդեց մեր տունը: Վազն առաւօտ աշտարակը տաճիկներով լեցւած պիտի ըլլայ:»

— «Լեռները մեզի կը վերաբերին, հայր. մեր բոլոր իրերը հաւաքենք գետնին տակ. քանի մը պիտանի իրեղէն առնենք, և լեռներուն վրայ, ուր այնքան արմաթօլիներ (Փէդայիներ) կան, սպասենք հրացանները մեր ուսին ապահովութեան ժամուն: Ոտքի ելէք, ստքի ելէք: Վարժապետ ինչ կը նշանակէ այս դիրքը,» աղաղակեց ան յուղւած: «Գոնէ ըսէք ինծի ինչո՞ւ այդպէս կը պոռաք դուք:» Թշւառական Պարթաքասը ձեռքերով ծածկած էր երեսը և արտասւել կը կեղծէր:

— «Հարցուր ինծի, զաւակս,» ընդմիջեց հայրը: «Դուն խենթ ես, երբ կ'ըսես որ «քլէֆթ»ներու նման անտառը վզաենք: Կրնա՞մ ես, ծեր մարդ մը, հանդուրժել այդպիսի կեանքի մը: Ատկէ զատ ես տաճիկներու ձե՞ռքը պէտք

է որ թողում ստացւածքս, որ հաղարաւոր ոսկի կ'արժէ: Անոնք յարքունիս կը գրաւեն ստացւածքս, սուլթանին դաւաճան մը հոչակելով իս: Ո՛չ, այդ չէ մեզի փրկելու կերպը:»

— «Ուրեմն ի՞նչ միջոց կայ: Խօսեցէք ելի՛ր, հայր: Աստւածածինը վկայ եթէ վեր չկենաս, ինքզինքս պատուհանէն վար պիտի նետեմ,» աւելցուց աղջիկը, երթալով պատուհաններէն մէկուն առջեւ:

— «Դուն պէտք է նշանդ ետ առնես թրասիբուլոսէն,» ըսաւ հայրը, վեր կենաւով:

— «Տաճիկները պէտք է գիտնան թէ պատրիարքին հետուէ խնամութիւն ունենալէ դադրած ենք,» աւելցուց եղբայրը:

Անդրօնիկէն քանի մը վայրկեան շփոթութեան մէջ ընկղմեցաւ: Ապա խոր լուսութենէ մը ետք, «Շատ լաւ: Վազը եկեղիցիին մէջ յայտարարէ թէ իմ նշանախօսութիւնս պատրիարքի քեռորդուն հետ խզւած է: Թրասիբուլոսն ու ես նշանախօսութեան չենք կարօտիր իրարու հաւատարիմ մնալու համար:»

— «Սոսկ բառերը տպաւորութիւն պիտի չգործեն տաճիկներուն վրայ: Խնայելու համար մեր կեանքին, և ոչ մեր ստացւածքի սիրուն, դուն պէտք է որ այսօր ոչ միայն խզես նշանախօսութիւնդ պատրիարքի քեռորդուն հետ, այլ և ամուսնանաս ուրիշի մը հետ:»

— «Եյե՞նթ ես, հայր:» Ապա, մոլեգին ծիծաղով մը, աղաղակեց. «Ե՞ս թողում սիրած թրասիբուլոսս:»

— «Ես վստահ չեմ, ամէնասիրելի, թէ թրասիբուլոսը կենդանի է,» ըսաւ դասատուն ցաւակցութեամբ մը: «Ան և պատրիարքը երկուքն ալ բանտարկւեր են:»

— «Ի՞նչ կ'ըսէք, թրասիբուլոսը բանտարկւած,» շշընչած քէհեախն աղջիկը. «գեռ այսօր ինծի նամակ մը եկաւ անկէ ուր կը տեղեկագրէր ինծի ամէն ինչ որ պատահած է Պօլսի մէջ: Ահաւասիկ: Հաղիւ եօթը օրւայ գրած է:»

Վարժապետը շուր տւաւ նամակին անակնկալ երեւումէն: «Այսուամենայնիւ,» ըսաւ, մտքի ամփոփումով մը, «Երանի՛ թէ իմ նամակս կեղծւած ըլլար, պատրիարքին և թրասիբուլոսին բանտարկւած լուրը ամբողջ օրը շատ ծանր նստած է սրախ վրայ:»

— «Թրասիբուլոսը բանտարկւած թէ ոչ, աղջիկս, դուն պէտք է մոռնաս ան: Ես իրեւ հայր մը շեմ խօսիր, ը-

սաւ քէհեան, բարձրացնելով իր Էծայնը զգալի խստութեամբ, «այլ իբրև պաշտօնեայ մը, մղւած իմ՝ պարտականութենէս և ուխտէս, որ տւած եմ իմ տիրոջս սուլթանին։ Դուն պէտք է որ ամուսնանաս քու իմաստուն և առաքինի դաստիարակիդ հետ։ Մենք քահանային ետևէն մարդիրկեցինք որ գայ արարողութիւնը կատարելու։»

Պարթաքաս, որուն մարմնէն խոռվութեան ցնցում մը անցաւ քէհեանին այս ուռուցիկ բառերուն իլուր, բարձրացուց իր խիած ձեռքերը շարունակելու համար տեսարանը, երբ Անդրօնիկէն աղաղակեց բարկութեամբ և նախատինքով։ «Ե՞ս կարգւիմ այս Թէրսիտէսին, այս Զաքէսոսին հետ։ Ամէն բան կը հասկնամ հիմա։ Բոլորը այս սրիկային ինթրիկն է։ Հա՛յր, եղբա՛յր, չէ՞ք հասկնար։ Ոչ ոք թափանցած է այս օրանկութանքի ներսը այնքան լաւ որքան իմ Թրասիբուլոս։ Առաջին վայրկեանին երբ ան տեսաւ քեղի, գիտցաւ թէ հոգիդ այնքան ծուռ էր որքան մարմինդ։»

— Դադրեցուր քու անամօթ լրբութիւնդ,» աղաղակեց քէհեան, զայրացած։ «Մի բարկանար անոր բարեկամ,» աւեցուց, վարժապետին դառնալով։ «Մէրը կուրացուցեր է ան, և չի դիտեր թէ ինչ կըսէ ինքը։»

— «Կարծե՞ս որ, տէր, ես կը բարկանամ եթէ այս հըրեշտակը արհամարհէ իս։ Բոլոր սուրբերը վկայ, ես բընաւ չաեսայ իմ աշակերտուհիս այնքան գեղեցիկ որքան հիմա։» Ապա դառալով զայրացած Անդրօնիկէին, որուն մազերը կը թափէին իր ուսերուն ու կուրծքին վրայ, շարունակեց ծիծաղով մը։ «Մանկամարդ աղջիկ, իմ անդորրութիւնս քու նախատինքներուդ հանդէպ ցոյց կուտայ թէ եթէ սուր մըն ալ խրես մարմնիս մէջ, չպիտի բարկանամ քու վրադ գիտեմ թէ մարմնով և դէմքով կը նմանիմ Թէրսիտէսին և Զաքէսոսին։ Գիտեմ ատ, որովհետեւ օրհնեալ է Ասուած, աշտարակին մէջ բաւական հայելի ունինք, բայց առ չի նշանակեր թէ իմ մարմնիս մէջ չկայ հոգի մը որ քեզի չսիրէ մոլեգնօրէն, հոգի մը որ չունենայ քիչ մը առաքինութիւն և որ նախատինքներու դէմ չդնէ։ Իրաւ է թէ ես քեզի մեծցուցի, և թէ իմ համակրութիւնըս, կամ աւելի լաւ իմ անմեղադիր սէրս մեծցաւ քեզի հետ։ Բայց երկինքը վկայ է ես ուրախացայ քու նշանախոսութեանդ համար Թրասիբուլոսին հետ։ Երբ ես իմացայ որ դուն պիտի ամուսնանայիր պատրիարքի այդ

վայելուչ և ճարպիկ քեռողդուն հետ, իմ չարչարանքս խեղդեցի, ինչպէս փիլխոփայի մը կը վայլէ ընել, և ուրախացայ քու պայծառ բախտին։ Ես չերեակալեցի թէ ունէ պահանջ ունիմ վրադ։ Այսօր, երբ յանկարծ տէրը ընտրեց իս քու էրիկդ ըլլալու, ես մերժեցի։»

— «Իրաւ է։ Ակիզրէն իմաստուն մարդը կամք չունէր առնելու,» ընդմիջեց հայրը։ «Ես ստիպեցի զինքը, որովհեակ այս գիշեր ամուսնութիւնը պէտք է որ տեղի ունենայ։ Ատ միակ միջոցն է մեր մահւընէ խուսափելուն։»

— «Ե՞ս կերպով, աղջիկս, կը սիրես ան որ քեզի կետնք տւաւ։ Զե՞ս կրնար այս փոքրիկ զոհողութիւնը ընել իմ օերս երկարելու համար։ Խորհէ թէ ինչ աւերներ պիտի պատճառես։» շարունակեց գրդուած հայրը։

Անդրօնիկէն շւարած Պարթաքասին կեղծուորութենէն և հօրը անյոյս վիճակէն, լուռ ու ճնշւած մնաց։ Դաստատուն կարծելով թէ աղջիկը տեղի տւաւ, սկսաւ աւելի տաք կերպով։

— Հօրդ ծրագիրը մեր ապահովութեան մասին հաշւի առած է մեր Արքատիա չմնալը։ Այս գաւառը Փէլէփօնէսի կեդրօնն է, կեդրօնը պիտի ըլլայ նաև պատերազմի։ Մենք Եւրօպա պիտի երթանք։ Հոն, օրիորդ, պիտի հասկնաս թէ խեղճ Զաքէսոսը, այն էրիկը որը դուն պիտի ընտրես, ի՞նչ կ'արժէ։ Հոն մարդիկ կը յարգեն հանձարը և ուսմունքը և քիչ հոգ կ'ընեն հասակին։ Հոն դուն ինքզինքդ շրջապատւած պիտի գտնես իշխաններով և մեծամեծներով, ինչու որ ես կրնամ պարծենալ իմ մտերմական յարաբերութեանս համար Եւրօպաի գլխաւոր անձնաւորութիւններու հետ։ Քու գեղեցկութիւնդ և կատակներդ Փարիզի Ասփազիան պիտի ընեն քեզի։ Անոնք անհունապէս պիտի հիանան վրադ։»

— «Հանդարտ կեցիր, անիծած թշւառական։ Դուն աւելի գէշ օձ մըն ես քան ան որ Եւան խարեց։ Հայր, եթէ այս տեսարանը շարունակւի, պիտի խենթենամ։ Եթէ ըլնաւ չտեսնամ նորէն, Թրասիբուլոսը և եթէ աս՝ միակ մարդը եղած ըլլար տշխարհիս վրայ, ես պիտի նախընտրէի ինքինքս կախել քան թէ ամուսնանալ ասոր հետ։»

— «Փափաքիդ պիտի չհասնիս, աղաղակեց քէհեան։ «Բանի որ բարութիւնը աղդեցութիւն չըրաւ, բռնութիւնը պիտի հասկցնէ քեզի մեր դիրքը։ Կանչէ քահանան։»

աւելցուց իր որդուն : «Յովս եկուր, վարժապետ : Դուն կը տեսնաս թէ քեզի կ'ամուսնացնեմ թէ ոչ :»

— «Հայր, հայր : Այս թշւառականին խաբերայութիւնը այնքան գինովցուցած է քեզի որ կարեկցութեան մասնիկն անդամ չունիս,» աղաղակեց Անդրօնիկէն, երեղբայրը գնաց քահանան կանչելու :

— «Ինչ որ հայրդ կ'ընէ, իմ սիրելի Անդրօնիկէս, քու և մեր բոլորին աղէկութեանը համար է : Ամուսնացիր ինձի, սիրելիս, լոկ ձեակերպութեան սիրուն, որպէս զի տաճիկները լսեն թէ ձեր կապակցութիւնը խցւած է պատրիքի քեռորդուն հետ, և դուն բնաւ ինձի հետ չես բնակիր իբրև իմ կինս : Մենք մեր ստացւածքները ստակի պիտի վերածենք և պիտի չւենք Փէլօփոնէսէն : Եթէ չկրնամ սիրտդ զրաւել երեք ամսւան մէջ, ես կը խոստանամ քեզի որ այն տեսն մեր ամուսնութիւնը լուծենք, և դուն կրնաս կարգւիլ Թրասիբուլոսին հետ եթէ կենդանի ըլլայ ան :»

— «Օ՛հ դուն ստոր արարած,» աղաղակեց Անդրօնիկէն, խելացնորութեան մէջ : Կայծակի արագութեամբ ցատքեց պատը ճիշդ այն վայրկենին, երբ քահանան ու եղբայրը ներս կը մտնէին, և մէկ ձեռքով հրացանը վար առաւ, իսկ միւսով մտրակ մը : Ետ ցատքելով արագաբար, Պարթաքանին սարսափելի հարւած մը տւաւ, այնպէս որ գետին տապալեցաւ ան, սուր ճիչ մը արձակելով :

Միւսներուն դառնալով ըսաւ . «Յանի որ դուք կը հաստատէք թէ ես եմ ձեր բոլոր գժբախտութեան պատճառը, ես այս վայրկենիս կեանքիս վերջ մը պիտի դնեմ ու այս զէնքով ճեզի փրկեմ :»

— «Կեցի՛ր, կեցի՛ր,» հայր, եղբայր ու քահանայ աղաղակեցին մէկտեղ, «Կեցի՛ր, աղջիկս,» ըսաւ քահանան անոր մօսենալով, «Ես չեմ կրնար պսակել քեզի : Սրբապիղծ գործ մը ըրած պիտի ըլլամ, պարոններ, եթէ բռնի ամուսնացնեմ ան : Ուստի գիշեր-բարի կը մաղթեմ ճեզի : Իբրև ձեր խոստովանակայրը, կը յորդորեմ ճեզի, որ այս մանկամարդ աղջիկը հանդիսաւ թողուք : Ինչու որ ձեր հոգիները պիտի պատժւին, եթէ ստիպէք ան որ անձնասպան ըլլայ :»

Հայրն ու եղբայրը մէծամեծ խոստումներով յաջողեցան աստիճանաբար անդորրեցնել աղջիկը : Դաստառուն ստքի ելաւ ու կշտամբեց Անդրօնիկէն : Ապա ժողվեց իր ունեցած արժէքաւոր իրերը և անմիջապէս աշտարակէն դուրս

ւեց, յայտարարելով թէ ինքը վարկեան մըն ալ չէր կրնար կենալ այդ տունը, որ վաղը անօրէն տաճիկներու ճարակը պիտի գառնար : Բայց իր մեկնումին խկական պատճառը ուրիշ բան էր . կը վախնար այն հետեանքներէն, որոնք իր խաբերայութիւնները մերկացւելէն պիտի ծագէին : Միւնոյն ատեն ուխտեց մահացու վրէժ մը անոր, որ այնքան խալտառակ կերպով ոտնահարեց զինքը :

Ժ. Գլուխ

Փախուսատը

Նոյն իրիկուն հայրը, եղբայրը և աղջիկը, սարսափած դասատուին սպառնալիքներէն, պահեցին իրենց արժէքաւոր իրեղէնները աղահով տեղ մը՝ աշտարակէն քիչ մը հեռու : Որկեցին նաև հարուստ ընծաներ Թրիփոլիցափ փաշափն՝ քէհեափն հրաժարականը պարունակող նամակով մը :

Երբ օրը լուսցաւ, Անդրօնիկէն մանրամասնաբար հարցափորձեց հայրը, անցած գիշերւան պատահարներու մասին, և մերկացուց իր գասատուին դաւ երը :

Տասը օր անցաւ, և աշտարակին բնակիչները բոլորովին ապահովեցան : Պոլսէն եկած Լուրերը աղացուցին թէ Պարթաքաս ստախօս մըն էր, և խիստ բարեկամական պատասխան մը եկաւ Թրիփոլիցափ փաշախն :

Մարտ ամսու 14ին Անդրօնիկէն ճամբայ ելաւ հովիտը երթալու, երբ յանկած առնավուտ լալիօթներու խուժան մը երկցաւ աշտարակին գուրսի գուռը . անոնց գլուխն էր Պարթաքաս, թիւրքի գգեստով :

Անդրօնիկէի տմարդի գասատուն փախած էր այս գողու կռւասէր ժողովուրդին մէջ, միւսիւլմանութիւն ընդուննա էր, բորբոքած էր անոնց անյագութիւնը աշտարակին մէջ եղած հարստութեան պատմւածքներով, և այսպէսով կրցած էր գրեթէ երկու հարիւր մարդու գլուխն անցնիւ : Անոնց հետ եկաւ քէհեափն աղջիկը փախցնելու :

Անդրօնիկէին երկու շուները գիտապաստ ընկան : Սարսափած քէհեան գժբախտաբար պարտէղը կը գտնէր այդ պահուն : Դէպի աշտարակին գուռը կ'աճապարէր ան, երբ Պարթաքասի հրամանով, առնավուտներէն մէկուն կապարը գետին փուեց ան : Անդրօնիկէին եղբայրը, որ չատ հեռու չէր հօրմէն, և ծառաները ջանացին պաշտպանել իրինքղիրենք, բայց միւնոյն բախտն ունեցան :

Անդրօնիկէն ականատես եղաւ իր հօրն ու եղբօրը անմիջական մահւան : ինքը նախ փորձեց պահւալիլ, բայց ետքէն յիշեց որ Պարթաքասը ծանօթ էր չէնքին ամէն գաղտնի տեղերուն : Այդ միջոցին բոլոր լալիօթները պարտէղ մտած կ'առաջանալին դէպի աշտարակը : Առոր մը և ատրճանակ մը առնելով աղջիկը վաղեց, աշտարակի ետևի պղտիկ դուռնէն փախչելու համար : Դրու ժան դասատուն որ ամէն նախազգուշութիւն ձեռք առած էր, երեք առնավուաներու հետ կը հսկէր հօն :

— «Վա՛տ,» աղաղակեց Անդրօնիկէն, դասատուն տեսածին պէս, և ատրճանակը պարպեց անոր, գնդակը անոր քովի առնավուատին սրունքը վիրաւորեց : Միւս երեքը աղջկան վրայ յարձակեցան կատաղութեամբ : Պարթաքաս պոռաց, «Կենդանի բռնեցէք զինքը, բայց մի վնասէք : Անոր փրկանքը երկու հարիւր յիսուն ոսկի է :» Թէև քէ հեախն աղջիկը քաջ էր, դիմադրութիւնը երկար չէր կրնար տեել : Զինաթափ ըրին զինքը և այնպէս մը ամուր բռնեցին, որ չէր կրնար շարժիլ :

— «Սպաննէ՛ իս, թշւառական,» աղաղակեց դժբախտ աղջիկը, իմ վրաս միայն կրնայիր յադեցնել վրէժինդրութիւնդ, ի՞նչ վնաս ըրած էին քեզի հայրս ու եղբայրս :»

— «Տրանջալը անօգուտ է,» պատասխանեց Պարթաքաս, անտարբերութեամբ մը, «Դուն պատճառ եղար այս բոլոր նեղութիւններուն : Ես ուղեցի որ ամուսնայի քեզի հետ, և ապա բոլորս միասին փախչէինք : Զապէ ինքինքը : Դուն օր մը իմ մէջ պիտի գտնաս էրիկ մը, հայր մը և եղբայր մը, ամէն ինչ որ կորուսիր հիմա :»

— «Ո՞վ Աստւած, ինչո՞ւ գետինը չի րացւիր ու կլլեր ան,» նորէն աղաղակեց աղջիկը անձկութեամբ մը. «Դո՞ւն որ Աստւած, կրօնք ու պարտականութիւն բառերը ունիս շրթունքներուդ վրայ :»

— Պարթաքասը ջղային խնդուք մը ունեցաւ և ուսերը թօթւեց : Ապա դարձաւ Անդրօնիկէն բռնող մարդիկներուն, «Հետեւեցէք,» ըսելով առաջնորդեց ասոնց պարտէզին դուռը :

Ապուքիր պէյի — այս անունը առած էր Պարթաքաս իսլամանալու ատեն՝ ձիերը կ'սպասէին պարտէզէն դուրս, և անոր դաւը անվրէպ պիտի յաջողէր, եթէ բախտը չդարձնէր իր բարկութիւնը անոր վրայ :

Առնավուաներու վայրինի խուժանը աշտարակէն դուրս

ելաւ ճիշդ այն պահուն երբ Անդրօնիկէն ձերբակալւած էր : Խնամուտ խուզարկութիւններէ ետք, չգտնալով այն հարստութիւնը որը Պարթաքաս խոստացած էր, իրենց բարկութիւնը անոր վրայ թափեցին :

— «Ի՞նչ սուտեր խօսած ես ինձի, շուն : Որչա՛փ ժամանակ վատնած ենք,» պոռաց անոնց զայրացած գլխաւորը, Պարթաքասի նահանջը կարելով, «Ճասը զրուշ անգամ դըտած չենք, ոչ իսկ մեր վառողին գինը :» Ապա ակնարկ մը նետելով խստապէս պահպանւած Անդրօնիկէին վրայ, աղաղակեց . «Ա՞տ ինչ է : Քէհեախն աղջիկն է ատ, ե՛ս պիտի առնեմ զինքը :» Իր երկար հրացանը դասատուեն ուղղելով, ըստա . «Ազատ թող այդ կինը,» և աւելցուց առնավուաներուն, որոնք տակաւին կը հսկէին աղջկան, «Թողլ տւէք զինքը» :

Պարթաքաս տեսաւ ինքզինքը բախտի նոյն հարւածովը ոչ միայն վանտւած իր արքայութենէն, այլ և ահաւոր անդունդի մը եղբրին :

Ցուսահատ խորհուրդ մը կայծակի պէս փայլեցաւ Անդրօնիկէին մտքին մէջ : «Խմբապետ,» աղաղակեց աղջիկը համարձակօրէն և առանց շփոթելու, գողերու մեծաւորին, «Ես հազար անգամ կը նախընտրեմ քու կինդ ըլլալ քան թէ այդ սրիկային : Հայրս մեր տունը առաւ զինքը իրեւ մուրացկան մը, հարստացուց աս, բայց երբ ես չուզեցի իրեն հետ ամուսնանալ, փախաւ տունէն ու ձեզի բերաւ որ իր բարերարները սպաննէք : Հայրս կը վախնար թէ բան մը պիտի պատահի, ուստի քանի մը օր առաջ իր գանձերը պահեց գետնին տակ : Ես ցոյց պիտի տամ ձեզի անոնց տեղը ու քու կինդ ըլլալմ, եթէ աղատես իս այդ գեին ձեռքէն :»

— «Դուն կ'ուզես որ ես քու էրիկդ ըլլամ,» ըստ լալիօթներու մեծաւորը, խոսպոտ ձայնով մը, «Ե դուն այս մարդուն կեանքը կ'ուզես : Վար իջիր,» ըստ, մօտենալով Տարթաքասին և դուրս քաշելով իր թուրը, «Ե ես քու գլուխդ պիտի կարեմ իմ սուրպս :»

Վատասիրա Պարթաքասը սարսափէն կը ցնցւէր : Հըսկայ առնավուած զօրաւոր բռունցք մը տւաւ դասատուին՝ ծունկի վրայ բերելու համար ան, բայց վերջինս կարծելով թէ օրհասական սուրի հարւածն էր ատ, գետին ինկաւ անզգայ, վայրենի հանդիսատեսներու ծաղրը շարժելով :

— «Մի՛ սպաններ ան, խմբապետ, մինչեւ որ քեզի ցոյց տամ հօրս գանձերը,» ըստ Անդրօնիկէն : «Հետեւեցէք ին-

ծի» աւելցուց ան։ Այսոնց գլուխն անցաւ, բերաւ անոնք պարտէղին հակառակ ծայրը, ոչ հեռու այն առակիէն որ մէջտեղէն կը զատէր աշտարակին գետինները, ուր պատերը շատ հաստ և բարձր էին՝ պարտէղի հիւսիսային կողմը բլուր մը. բարձրացած բլլալուն։ Գետնին այս մասը ծածկւած էր աղբիւսի գէղով մը որ ատեն ատեն նետած էին հոն։

— «Այդ դէզին տակ,» ըստ աղջիկը համարձակութեամբ, «պահւած են տասն երկու հազար ոսկի, և շատ մը թանկագին քարեր։ Խորունկ թաղւած են, արկղերու մէջ են. ես կը բերեմ ձեզի բանալիները, որ պահած ենք այդ ծառին տակ», և մատնանիշ ըրաւ վեհաշուք թթենի մը առւակին եղերքը։

Աւազակները սկսան փորել ձեռքերով, զէնքերով և ինչ  
գործիքով որ կրցան դժոնել։ Ճագարի ծակ փորող շունե-  
րու նման կը փորէին անոնք։ Կատկած իսկ չէր անցներ ա-  
նոնց մտքէն թէ Անդրօնիկէն կրնար փախչել, քանի որ այդ  
կողմը դուռ շկար և պատերն ալ բարձր ու անմատչելի  
էին առանց սանդուղքի։

ները չէին կրնար անմիջապէս կասկածիլ թէ ինքը պատերէն գուրս ելած էր, հետեւբար անոնք ներսը պիտի փնտռէին զինքը, և ատով ժամանակ պիտի տային իրեն փախչելու, երկրորդ՝ թերես անոնք խորհէին թէ յուսահատութենէն ջրախեղդ եղած էր ինքը, երրորդ՝ եթէ նոյն իսկ գիտնային որ փախած է ինքը, անկարելի պիտի ըլլայ անոնց այդ բարձր պատերը մագլցել առանց սանդուղքի և ազա հալածել զինքը։ Եթէ անոնք երթային պարտէղէն և գլխաւոր դուռնէն և այսպէս հասնէին գետին դիմացի կողմը, սահպւած պիտի ըլլային բաւական հեռաւորութիւն կտրելու, կամուրջը հասնելէ առաջ՝ վերջապէս, եթէ առնավուտները իրեն օրինակին հետեւելով հեղէկղատը մանէին ետևէն հասնելու համար, իրենց ծանր հագուստները պիտի արգիլէին զիրենք, և ատկէ զատ իրենց հրացանները թաց և անգործածելի պիտի դառնային։

J.U. · 9L0h0

## U n c o m p l e x i t y

Անդրօնիկէն բոլոր ուժովը բառական հեռու վազեց, առանց անդամ մը խսկ իր գլուխը դարձնելու, որ տեսնէր թէ կը հալածէին դինքը թէ ոչ։ Շունչ անդամ շառաւ մինչև չհասաւ դիմացի լեռան ստորոտը, ապա ետ դարձաւ և տեսաւ որ աշտարակը ծուխ ու բոցի մէջ էր։

Աղջիկը տեսաւ որ իր ետևէն եկող չկայ: Կամաց-կամաց իր վախը իջաւ, բայց իր հօրն ու եղբօրը եղեռնական մահւան վերյուշքը աւելի կենդանացաւ: Վիշտերու գիտակցութիւնը իր բոլոր զօրութիւնով սկսաւ ձնշել անոր վրայ: Իր միայնակութեան զգացումը աղաղակ մը փրրցուց իր կրծքէն, որ արձագանքեց ամայութեան մէջ — «Ես ո՛րբ մնացի: Ամբողջ աշխարհին մէջ Թրասիբուլոսը միայն ունիմ ես: Օդնէ մեղի, ո՛վ Առտեած, որ նորէն հանդպինք»:

Աղջկան ճային հնչումէն մեծ արծիւ մը իր թևերը  
բաղխելով վեր թռաւ ու նստաւ մերկ ու ամայի ժայռի մը  
վրայ։ Ոչ մէկ ատեն ախտաժէտ սարսափը այնքան լեցու-  
ցած չէր անոր սիրտը որքան այդ պահուն։ Իր ջղային դը·  
բութիւնը բոլորովին թռւլցած էր, և ամէնափոքր ձայնէ մը

անգամ պատրաստ էր հաւատալու թէ նորէն առնավուտնեներու ձեռքն էր ինքը :

Թռչունը թռչելէն ետք, աղջիկը յիշեց թէ ո՞րքան անգամներ ինքը թափառած էր այդ լեռներուն վրայ : Բայց այն ատեն զինքեր և յարմար հոգուտստ ունէր, երկու հուժեկու շուներն ալ իբր պաշտպաններ, — հիմա կէս մերկ, անպաշտպան, առանց կերակուրի էր ինքը, վայրէնի գաղաններու խաղալիք :

Անանասի ծառերով զարդարւած Մէնալոսի բարձրաբերձ գագաթները, — Արքատիոյ, Լաքօնիաի և Արկօլիսի և Կոնային դրութեան կեդրոնը, — արդէն մթնցած էին գիշերային խիտ շուքերով : Աղջիկը արագաբար ելաւ կիքուսէս գիւղի մօտ գտնւած բլուրը, ուր կը գտնւէր այն տեն և դեռ կը գտնւի այսօր ալ սր . Եղիաի մատուռը :

Հոն կը բնակէր տարիքոտ ու տկար ճգնաւոր մը, որ ծանօթ էր աղջկան և որ ուրիշ օրերու մէջ կերակուր ու հագուստ կ'ստանար անոր ձեռքէն : Աղջիկը այս վանականին դուռը զարկաւ :

«Ո՞վ է հոդ,» հարցուց ալեսրը, ճրագը ձեռքին դըռան մօտենալով :

— «Ապերջանիկ կին մը որ սուրբ Եղիաին գթութիւնը կը հայցէ :»

Ալեորը բացաւ դուռը, բայց, Սնդրօնիկէին երեսը առանց քօղի տեսնելով, կարծեց թէ դեռ մահկանացուի մը կերպարանք մտած էր զինքը փորձելու համար, ուստի աղաղակեց : «Կորի՛ր, սատանայ,» ու թքեց կուրծքին վրայ :

— «Զե՞ս ճանչնար իս, հայր : Ես Աթանասիատէս քէ՛նակին աղջիկն եմ : Աւետարանին դեռ չէ որ իս այս վիճակին իջուցեր է, այւ մարդկային դեռ, աւելի գէշ քան սատանան : Ան է որ գէպի աշտարակը առաջնորդեց թիւրքերը, որոնք սպաննեցին հայրս ու Եղբայրս :»

Ալեորը ճանչցաւ հովուհին, որ շատ անգամ այցելած էր իրեն, Թրասիբուլոսին հետ : Ճրագը սեղանին վրայ դնելով, գնաց փաթոյթ մը բերելու, որը ձգեց աղջկան ուսերուն վրայ, երբ ան նստաւ կծկտելով : Ապա քիչ մը կերակուր բերաւ անոր և խորունկ համակրանքով մը լսեց անոր պատմութիւնը :

— «Մառախուզը շատ թանձր կ'ըլլայ, աղջիկս, լոյսը գտէն ճիշդ առաջ,» ըստ ալեորը, իր ձիւնապատ գլուխն որկելով : «Ճիշդ այսպէս է Յունաստանն ալ . գերութիւնն

ու մոլեսանդութիւնը այնքան խտացեր են, որ ակնկալելու ենք թէ աղատութեան լոյսը պիտի գայ վտարելու անոնք : Սուրհանդակ մը այս գիշեր ասկէ անցաւ գէպի Փաթրաս : Ան լուր կը տանի թէ քահանաներն ու քեհեաները բանտարկւած են թրիփուլցախ մէջ : Ալեքսանդըր իփսիլանթիս Փրուտ գետը անցնելով ապստամբութիւն մը առաջ բերած է Մօլտա-Վալաքիոյ մէջ : Փէլօփոնէսի բոլոր գաւառներուն մէջ զէթափրիա՝ բառէն զատ ուրիշ բան չի լուրիր : Այս երրորդ փորձը պիտի ըլլայ Խորտակելու գերութեան շղթաները : Սակայն կը վախնամ, որ մեռնելէս առաջ, 1769-ի և 1791-ի պատահածներէն աւելի եղեռնական տեսարաններու ականատեսըլլամ :»

— «Դուք կը յիշէ՞ք 1769-ի ապստամբութիւնը, հարցուց Անդրօնիկէն, «կրնա՞ք ըսել ինձի թէ թիւրքերը ուր աւելի շատ ջարդեցին — Պոլիս թէ Մօրէա :»

— «Ո՞ւր չըրին որ . Պոլիսը տուժեց ամէնէն շատը, որովհետեւ փատիշահին մօտ էր : Բայց, աղջիկս, ինչո՞ւ այդքան մտատանջ ես այդ մասին :»

— «Հայր, իմ նշանածս, իմ ազնիւ Թրասիբուլոսս, այն երիտասարդը որ ինձի հետ միասին շատ անգամներ քու խրճիթդ եկած է, միակ անձը որ ինձի մնացած է աշխարհիս վրայ, Պոլիս կը գտնւի հիմա : Գրիգոր պատրիարքին քեռորդին է ան . կը կարծե՞ս թէ անոնց վնասւիլն ալ հաւանական ըլլայ :»

— «Թերեւս Տէրը անգամ մը պիտի գթայ յոյներուն,» ըստ ծերունին, թէ թէ վարանումէ մը ետք, «թերեւս անպիտի կուրացնէ բարբարոսները, և քրիստոնեաները յաջողին խուսափիլ անոնց ճիրաններէն :»

— «Ո՞հ, հայր, կ'զգամ թէ պիտի կորսնցնեմ այն մէկ հատիկը որ ունիմ այս աշխարհիս մէջ,» ըստ Անդրօնիկէն :

— «Քու գառն վիճակդ է որ այդպիսի զգացումներ կուտայ քեզի : Ինչ որ Տէրը նախասահմանած է քու նշանածիդ համար, գրած է երկնքին մէջ և ոչ թէ քու կամ իմ սրտիս մէջ : Անհամար այդօրինակ զգացումներ ես ինքս ունեցած եմ ինսունը ինը տարիներու երկար կեանքիս մէջ . բայց ոչ մէկը երբեք չէ իրականացեր : Սիրտ առ և յոյս, ու աղօթէ Աստծուն, և ան պիտի գթայ քեզի :»

— «1769-ի ապստամբութիւնը շատ արիւնահեղ է՞ր, հայր : Այն ատեն ալ այնքան սպանութիւններ աւելի կու-

նենայի՞ն որքան հիմա արդէն սկսւած է Յունաստանի քաղաքներուն մէջ :»

— «Ինձի այնպիսի հարցում մը կ'ընես, աղջիկս, որուն  
պատասխանելու համար պիտի ստիւլիմ քեզի պատմել թէ  
ինչպէ՞ս իմ մօրուքս սկսաւ ճերմկնալ առաջին անգամ:  
Բայց դուն ու նշանածդ երիտասարդ էք, և իմ ուրախու-  
թիւնս այս ապստամբութեան յաջողութեան մասին ան-  
հուն է, ուստի քանի մը մանրամասնութիւններ պիտի տամ  
քեզի, որով դուն գաղափար մը կ'ունենաս ճեր հայրենիքի  
թշնամիներու մասին, որոնց հետ պիտի կռւիք այսօր:»

Ծերունին ճրագ մը վառեց, նստաւ Անդրօնիկէին դիմաց, և սկսաւ այսպէս. «Յունաց պատմութիւնը՝ տաճիկներու հպատակ դառնալէն իվեր, թէև չատ մը եւրօպացիներու կողմէն գրւած — քառու մըն է, որուն մուտքը անկարելի կը դառնայ մոռքին։ Դուրսի աշխարհը վերիվերոյ միայն ծանօթացած է տաճիկ կառավարութեան չարագործութիւններուն հետ։ Բայց մենք որ ճմարտութիւնը սործութիւններուն հետ։ Հայրերու շրթունքներէն, աւելի գիտենք ված ենք մեր հայրերու շրթունքներէն, աւածողի բռնաբարութիւններու ու ոճիններու մասին։ Մեզի նւաճողի բռնաբարութիւններու ու ոճիններու մասին։

«Կարելի է որ, աղջկիս, դուն հանդպած ըլլաս լի ա-  
նունիս՝ պատմութեան մէկ անկիւնին մէջ։ Ես կը կոչւիմ  
Փափազողլու, և ծնած եմ Թէսալիա, Լարիսաի մօտ։ Ես  
երկար տարիներ ծառայեցի ռուսաց թնդանօթածիր գնդին  
մէջ Եկատէրինա Բ.ի այն ազնիւ ու քաջ զօրապետին՝ Գրի-  
գոր Օբովի հետ, որուն հետ նաև մտերմացայ։

«Նկատի ունենալով անոր ազդեցութիւնը Նկատէրինար վրայ, որուն օգնած էր Պետրոս Գ.ը գահընկէց ընելու համար, — որ ստիպեց կայսրուհին անոր անունովը պալատ-ներ շինել տալ, և մեաւալներ դարնել սա նշանաբանով. «Այսպիսի գաւակներ Ռուսիան առաջ կը բերէ,» — ես խնդրեցի անկէ որ համոզէ իր հզօր կայսրուհին օգնել յոյներեցի անկէ որ համոզէ իր հզօր կայսրուհին օգնել յոյներեցի անկէ իրենց գերութեան շղթան խորտակելու : Իմ արուն իրենց գերութեան շղթան ինորտակելու : Իմ դաշտանքս լսւած էր : 1766ին Ռուսիան ինձի հրաման տւած էր Փէլօփօնէս երթալ շատ մը ընծաներով եկեղեցինեներուն համար :

«Ալէքսիս և Թէօմոր Օրլով, Գրիգորին եղբայրները՝  
նաւարկեցին Խտալիոյ ծովեղբեայ քաղաքները յարարերու-  
թիւն բանալու համար յոյն վաճառականներու հետ, որոնք  
հոն կը բնակէին:

բակեց Ծուսսիոյ գէմ՝ գրգռւած ըլլալով Ֆրանսաէն ինը-  
պաստ լէհերուն, Եկատէրինան կարող եղաւ բացայայտ կեր-  
պով օդնութիւն խրկել յոյն ապստամբներուն։ Մենք ե-  
կանք և Միաթրան գրաւեցինք։ Հոն հաստատեցինք առ-  
ժամեայ յոյն կառավարութիւն մը, բայց որովհետեւ Ծու-  
սիան անբաւական զօրք խրկած էր, առնավուտներու խում-  
բեր լեցւեցան Փէլօփօնէս, յաղթեցին յոյներուն ու մեռ-  
ցուցին։

«Փաթրասն ու Թրպիփոլիցան տեսան ամէնաարիւնահեղ տեսարանները։ Վերջինը գերեզմանը դարձաւ գրեթէ երեք հազար անձերու։

«ԱԼՔՍԻՄ ՕՐԼՈՎԸ պաշարեց Քօրօնը, բայց ընդունակ չէր ինքը, և իսպառ չյաջողելով Նավարին դարձաւ :

«Սուրբ Եղիսաբ այս փոքրիկ կտուրը այն ատեն մեր ապաստանարանը դարձաւ : Այս փոքրիկ մատուռէն մենք դիմագրեցինք գրեթէ երեք հարիւր տաճիկ զօրքի յարձակումին, և երկու անգամ ետ մղեցինք անոնք : Երբորդ անգամին անոնք առաջացան մինչեւ այս կէտը և նեղը դրին մեղի ու աւելի խստիւ : Քրիստոս մեզի հետ էր : Մենք ետ մղեցինք անոնք մինչեւ այն գահաւանդը, որ կը գտնւի այն ուղղութեամբ, և գլորեցինք անոնք ժայռէն վար :

«Ապա ըլուրը թղղոցի ես և Նավարին ածապարեցի  
ոռւսական մարտանաւը մտնելու, բայց ճամբան բռնեցայ  
և Պօլիս տարուեցայ։ Ոչ ոք ճանչցաւ իս։ Ընդհանուր տա-  
րաձայնութեան նայելով ես ինկած էի կուին մէջ, թէև ո-  
մանք կ'ըսէին թէ ես ոռւսական նաւերուն մէջ կը գտնէի  
ապահով։ Եթէ թիւրքերը գիտնային թէ ես ո՛վ էի, կեն-  
դանի կ'այլրէին իս։

«Բայց և այնպէս տաճիկ կառավարութիւնը իր գրէժ-խնդրութիւնը իզմէ առնելու համար, իր բարկութիւնը թափեց իմ ծննդավայրիս՝ Լարիսաի վրայ: Դժբախտաբար անմիութեան դեռ բաժնած էր քաղաքացիները երկու կուսակցութեան՝ մէկը Տէմաքիսի, միւսը Թրիքայիօսի: Որովհետեւ ասոնցմէ իւրաքանչիւրը կը գանգտէր միւսին դէմքաղաքի կառավարչին, օր մը վերջինս հրամայեց իւրաքանչիւր պարագլխին որ դատարան բերէր իր հետեւորդներէն որքան որ կրնար, որպէս զի քննութիւն մը կարենար ընել հասկնալու համար թէ ովկէ էր յանցաւորը: Աւելի քան երեք հազար մարդիկ հաւաքւեցան արդարութեան

դատարանի մեծ բակը, ոմանք կ'ազաղակէին Տէմաքիին և ոմանք ալ Թրիքայիսին համար։ Սրիւնծարաւ կառավարիչը Ալարիքի առաջին հետեւցաւ, թէ ուր որ դալար խօսը ամէնախիտ է, հոն հնձելը ամէնազիրինն է։ Հրազէններն ու սուրերը անմիջապէս սկսան իրենց գործը անմեղ քաղաքացիներուն մէջ։ Ամէն անոնք որ յաջողեցան փախչիւ դատարանէն՝ մորթւեցան փողոցին մէջ։ Այնքան մարդիկ ջարդւած էին որ Փէնիսս գետը արիւնով կարմրած էր։

Ծերունին չկրցաւ իր արցունքները զսպել։ Ան դողաց անզօր բարկութիւնով մը՝ 1770, մարտ 9-ի կոտորածը պատմած պահուն։ Վերջապէս աւելցուց։

«Բանաէն փախչելէս ետք, թէնէտօս դացի և անկէ ալ Փէլօփօնէս։ Կը յուսայի դառնալ Ռուսիա, բայց պարագաները միշտ Յունաստան պահեցին իս։»

«Բանի աարի է, հայր, որ դուք բնակիչը եղած էք այս մատուռին։»

«Այնքան տարիներ որքան պէտք է մանկան մը մարդ դառնալու, կամ որքան քահանայ մը պէտք ունի մոռնալու համար ինքնինքը այս աշխարհիս մէջ։ Ես այս մատուռը եկայ երեսուն տարի առաջ։»

«Շարունակեցէ՞ք, շարունակեցէ՞ք, հայր։ Զեր խօսքերը պահ մը մոռցնել աւին ինքս ինծի։»

«1769-ի ապստամբութեան անյաջողութենէն ետք, լուծը մինչ իսկ աւելի ծանրացաւ։ Տաճիկները կը վախնային թէ յոյները երկրորդ անգամ ալ պիտի թօթւէին իրենց շղթան, և անոնք աւելի ուժգնորէն կաշկանդեցին մեղի։ Ոնոնք աւելի ծանր տուրքեր դրին, աւելի անդթօրէն կողոպատեցին, և սախացեցին մեղի, որ ափրիկեան գերիներու պէս գոհացնէինք իրենց փափաքները։ Կեանքը դաշտերուն մէջ անտանելի էր, և մեր երիտասարդները լեռները քաշւեցան։ Այսպէս զարգացան Յունաստանի «Քլէֆտ»ները, և անոնց կը պարտինք ներկայ ջանքերը ազատութեան համար։ Խումբ խումբ կազմակերպւելով՝ անոնք կարողացան քիչ մը խաղաղութիւն շնորհէլ քաղաքի բնակիչներուն։ Վերջապէս այդ «Քլէֆտ»ները որդեգրեցին աւելի շողոքորթիչ անուն մը։ Իւրաքանչիւր պարագլուխ, «Խմբապետ» մըն էր, իւրաքանչիւր զինւոր, «Փալիքարի»։ Կ անոնք ամէնքն ալ կը կոչւէին «արմաթօլի»։ Իւրաքանչիւր յայն լեռ այս վայրագ ու անհանգիստ պատերազմիկներու բնակարանը դարձաւ։ ասոնք հետեւլով իրենց նախահայրերու օրինակին,

դադրեցուցին թիւրքերու հարստահարութիւնները, և պարծեցան թէ իրենք բնաւ առուրք չեն վճարած թիւրքերուն։

«Աէկասի հայրենասիրական երգերը այն ատեն ակսածէին հասնիլ Օսա և Օլիմպոս։ Ոչ միայն քլէֆտները երգեցին անոր բառերը, այլ անոր վէպերը, թատերախաղերը, երգերը — հասարակ ժողովրդային բարբառին վերածւած — մեծ բաժին մը ունեցած են մեր ապստամբութեան գործին մէջ։

«Երբ ես գրեթէ վաթուն տարեկան էի, որոշեցի թողու աշխարհային կեանք մը, որմէ մինչեւ այդ ատենները բան մը չահած չէի, բայց եթէ յուսախարութիւն և վիշտ։ Այսպէս ես եկայ հոս՝ սր. Եղիսա, այն կէտին վրայ, ուրկէ ես առաջին անգամ կոււած եմ աղատութեան համար, և ճգնաւոր մը դարձայ, մեզքերուս թողութիւն գանալու յոյսով։ Ես այս ճեռքերով թաղած եմ բոլոր այն վանականները որ հոս էին իղմէ առաջ և անցեալ փետրւարին հոս բնակութեանս երեսուններորդ տարին աւարտեցի։ Ամբողջ կեանքս, աղջիկս, մինչև երէկ ինծի թւեցաւ իրը չարայուշ երազ մը։ Սակայն, աղատութեան աղաղակը ականջիս հասնելուն պէս, երևակայութեան, յիշողութեան բոլոր մարմնաւոր կարողութիւններս վերակենդանացան։ Թող ես ապրիմ տեսնելու իմ Յունաստանիս յարութիւնը և ապա թող մեռնիմ։ Իմ մահս աւելի քաղցր պիտի ըլլայ քան ծերունի Սփակօրսոսինը, որ մեռաւ ուրախութենէն՝ ուլիմպական խաղերուն մէջ իր զաւակներուն տարած յաղթեանակը տեսնելով։

«Իմ անձնական պատմութիւնս քեզի ըրի այս իրիկուն երկու պատճառներով։ Առաջին՝ որովհէտեւ ներկայ ապստամբութեան մէջ իմ երազներս իրականացած տեսնելուս ուրախութիւնը աւելի է, քան որ ես կրնամ կրել և ես պէտք է խօսիմ, պատմեմ իմ պատմութիւնս կամ մեռնիմ։ Երկրորդ՝ ես պատմեցի քեզի այս բաները, ցուցնելու քեզի թէ եթէ Աստած սահմանած է քու սիրականիդ ապրիլ, մահս չի կրնար գաչիկ անոր։ Որքա՞ն անգամներ ես ինքս խոյս ոււած եմ մահէն։ Ցոյց տուր ինքդինքդ վաղեմի հելլէնուհի մը պէս, պատրաստ զոհելու քու հայրենիքիդ համար հայր, եղբայր, էրիկ, ամէն անոնք որ կը սիրես։»

— «Դուք բալասան ցանեցիք իմ վէրքերուս վրան, խոստովանահայրս,» ըսաւ Անդրօնիկէն, աւելի աղատօրէն շըն-

չելով : «Թող այդպէ՞ս ըլլայ : Թող Յունաստանը աղասուի եթէ մինչև իսկ մենք բոլո՞րս ալ մեռնելու ըլլանք :» Շուտով վշտահար աղջիկը մատուրին մէկ անկիւնը քաշւեցաւ , իր ցաւերը քունի մէջ փնտուելով :

ԺԲ. ԳԼՈՒԽ

1831, Ա. պ ր ի լ ի գ ե ց ը

Անդրօնիկէին ապաստանարանը ապահով չէր : Սուրբ Եղիակ գագաթը բնական բերդ մըն էր, և այնքան ձեռընտու դիրք մը, որ վշտահաբար վէճի առարկայ պիտի ըլլար յոյներէն ու թիւրքերէն, պատերազմ սկսելուն պէս : Այսպէս, հետեւելով ճգնաւորի խրատին, յաջորդ օրը մեկնեցաւ աղջիկը Մնաս-բարովը մաղթելէն ճիշտ առաջ, սուրհանդակ մը անցաւ, որ Փաթրաս կը տանէր աշտարակին կործանման և քէհեափ մահւան լուրը : Պատմեց նաև թէ լալիօթները Տամէցանա գայցած էին :

Պարթաքաս , Անդրօնիկէին փախչելէն ետք, լալիօթները առաջնորդեց այդ քաղաքը , յուսաւով որ Անդրօնիկէ ապաստանած ըլլայ Թրասիբուլոսի աղգականներուն քով :

Յաջորդ գիշերը աղջիկը հասաւ այն տեղ , ուր քէհեափ արժէքաւոր իրեղէնները թաղւած էին , և ուրկէ դրամ , զէնք ու հագուստ առնելէն ետք՝ մտադիր էր Փաթրաս երթաւ : Եւ անկէ ալ ծովով , եթէ կարելի ըլլար , կ'ուզէր երթաւ Պոլիս իր սիրահարին քով : Աղջիկը գանձերը աշտահով գտաւ իրենց պահւած տեղը , թէև աշտարակէն բան մը մնացած չէր, բայց եթէ գլխաւոր պատերը : Աղջիկը դուրս հանեց ձեռք մը մարդու զգեստ , ոսկեթելով ասել նագած , հագաւ ու շարունակեց իր ճամբան :

Էֆէնտին կամ աղնւականը , որուն փոխւած էր Անդրօնիկէն , արժանի է մասնաւոր նկարագրութեան :

Բաճկոնը ծիրանեգոյն թաւիչէ էր , վրան ասեղնագործաւած ոսկի թելերով ծաղիկներ ու զարդեր : Հագուստին բոլոր միւս պարագաները — կամարը , զանգապանները , սոնապանները , միկնոյն պաստառէն շինւած էին : Բաճկոնէն վար կախւած էր ձիւնազոյն «Փուսթանէլլան» (կապա) իր անհամար ծալքերով : Իր գլխուն վրայ՝ դէպի աջ ականջը ծռած բարձր Փէս մը կար , որուն վրայ ճար մանդով մը ամրցւած էր մութ-կապոյտ ծռպ մը : Երկհար-

ւածեան ատրճանակ մը , եաթաղան մը , և դաշոյն մը , բոլորն ալ զարդարւած ոսկիով ու արծաթով , կապւած էին կամարին : Ուսին վրայ կը կրէր երկայն հրացան մը , արծաթով բանւած :

Եթէ Անդրօնիկէն աւելի քիչ աչքի զարնող հագուստ մը գտնէր հօրը գանձերուն մէջ , պիտի նախընտրէր ան , բայց միայն թանկագին իրերը պահած էին : Սակայն այն ատենայաց շատ մը ուրիշ աղնւականներ նոյն չքեղութեամբ կը հագւէին : Արդարեւ , բոլորն ալ մասնաւոր նմանութիւն մը ունէին իլիականի հերոսներուն , հիմակւանները , աւելի մեծամիտ ըլլալուն , միշտ կը սիրէին կեղծել իրը թէ իրենց սպաննած փաշաններէն ու պէյերէն աւար առած ըլլային այդ հագուստները :

Անդրօնիկէին հասակը , որ անսովոր էր կնոջ մը համար , ալ սովորական էր , իր էրի կ մարդ ծպտւելէն ետք : Ուսէ նկարիչ պիտի հրեւէր եթէ իրը կաղապար ունենար անոր գէմքը : Այլ ևս երկշուսութիւն ցոյց չէր տար ան , ու սկսաւ ճամբորդել համարձակ զինւորի մը նման , ներչնչւած հաւատքով ու սիրով :

Արշալոյսը ծագելուն մօտ աղջիկը մտաւ թօա գիւղը : Գիւղացիները շրջապատեցին հարուստ զգեստաւորւած էֆէնտին : Յունաստան այն ատենները այնպիսի վիճակի մը մէջ էր , որ ամէն մարդ պիտք էր զգուշ ըլլար իր խօսածին կամ ըրածին : Քանի որ գեռ ոչ մէկը գիտէր թէ ո՞վ էր ճշմարիտ հայրենասէրը և ո՞վ էր տաճկի լրտեսը : Մարդու մը կեանքը շատ անգամ կը վտանգւէր պատեհ բառով մը : Անդրօնիկէն ալ , ուրիշներու պէս , յարմարւելու էր պարագաներուն , և շատ անգամ կը թողուր որ ճշմարտութիւնը քնանայ :

— «Ո՞ւրկէ կուգաս , իմ փափկասուն ոսկեզօծ աղնւականս ,» հարցուց երկայնահասակ , տարիքոտ , արևէն այրւած փէլօփօնէսցի մը , զինւած մինչև ակռանները , որ առաջ եկաւ դէպի աղջիկը բազմութիւնը ճեղքելով :

— «Ուրկէ որ ճեր լեզուն կը խօսին ու ճեր կրօնին կը հաւտան ,» պատասխանեց աղջիկը համարձակութեամբ :

— «Կեցցէք , իմ փալիքարի՞ս : Բարեհաճեցէք ինծի ըսել ճեր անունը :»

— «Անդրօնիկոս :»

— «Անդրօնիկոս , — քրիստոնէայ անուն է ատ : Դուք մեզի կը վերաբերիք ուրեմն : Ո՞ւր կ'երթաք :»

— «Ուր որ օդը թռչունները կը տանի, և լու բախտը՝ հերոսները,» պատասխանեց, մեղմօրէն առաճանակը շոյելով։

— «Կեցցէք, ազնիւ երիտասարդ, կեցցէք, կը տեսնեմ որ քաջ էք։ Բայց դուք կը սխալիք որ այդպիսի արժէքաւոր զգեստներով այսպիսի վայրենի տեղեր միայնակ կը ճամբորդէք։»

— «Ես մինակ չեմ, ես կարիճներ ունիմ քիչ մը հեռուն։ Ես հս եկայ տասը ֆէտայի վերցնելու մտքով։ Կ'ըսւի թէ ձեր գիւղին մարդիկը գիտեն հրացան գործածելուն կերպը։ Ես քսան զրուշ ու հաց պիտի տամ ամէն անոր որ ինձի հետեւ մինչև Փաթրասու։»

— «Առ իս,» աղաղակեցին շատերը հոն կանգնողներէն։

— «Սպասեցէք քիչ մը, պարոններ։ Էֆէնտի, նախ քան մեղմէ ուեէ ֆէտայի վարձէլը, ըսէք մեղի թէ յոյներուն թէ տաճիկներուն համար պիտի կուփիք դուք։»

— «Առ իմ գործու է։ Եթէ ուեէ մէկը չորէ հոն ուր ես պիտի տանեմ զինքը, թող իր հրացանը ինձի դարձնէ,» ըսաւ աղջիկը, իր ձախ ձեռքը տանելով վերի շրթունքը, ինչպէս մարդ կ'ընէ իր պեխէն բռնելու ատեն։

— «Ա՛հ, էֆէնտի, դուք խաղ մը ունենալու էք,» ըսաւ ծեր արմաթօլին, հիացումով։ Վառօղի հօտ առած խրմբավետ մըն էք, դուք։ Ես ինքս ալ ծերացեր եմ լեռներուն վրայ կուելով։ Ես արմաթօլի մը եղած եմ քառասուն տարիներէ իվեր, բայց եթէ կ'ուղէք, ես ալ կուդամ ձեղի հետ։»

— «Ես ձեղի պիտի ըսեմ թէ ինչպէս պիտի ընտրեմ իմ վայլիքարիներս,» ըսաւ Անդրօնիկէն։ «Ութուուն քայլ հեռաւորութեամբ նշան մը պիտի դնեմ, ով որ իզմէ լաւ դարնէ, հետո պիտի առնեմ։»

— «Նշա՞նը, նշա՞նը,» աղաղակեցին զինւած մարդիկը, և նշան դրին ձերմակ մարմարինի շերտ մը։

Սնդրօնիկէն, անձնավստահ հիւսարի մը նման, իր հրացանին գողաւոր կոթը ձիգ մը սղմեց իր աջ ուսին։ Աղաքաշեց բլթակը։

— «Աստւածածին,» աղաղակեցին բոլորն ալ, «ձիշդ մէջ տեղը զարկած է։»

Ծեր արմաթօլին Անդրօնիկէն նշանին մօտ զարկաւ, թէւ միւսներն ալ անկէ հեռու չէին։

— «Անք ձեր ծառաները պիտի ըլլանք, էֆէնտի,» ըսաւ արմաթօլին։ «Դուք գնդակով մաղ մը անդամ կրնաք

զարնել։ Դուք գնդակած ըլլալու էք ձեր կեանքի բոլոր տարիներուն մէջ,» աւելցուց ան։

Անդրօնիկէն տասը վալիքարի ընտրեց իրեն ընկերակցելու համար գէպի Փաթրաս։ Իր վստահ ձեերով աղջիկը ներշնչեց հնագանդութիւն ու յարգանք։ Ծեր արմաթօլին որ Լամբրոս կը կոչւէր խմբապետ կարգւեցաւ։ Նախաճաշէն ետք սկսան իրենց չուն։

Քանի մը օրւան մէջ անոնք հասան լատօն գետը։ Ապրիլի երկրորդ օրը բարձրացան երիմանթոսի բարձրաբերձ և փառահեղ լեռները։ Երիմանթոսի մէկ ճիւղը արևելքէն կը կապւի Սիլեան լեռներուն հետ, և ուրիշ ճիւղ մը արևմուտքէն Օլէնոսի և Փոլօի լեռներուն հետ։

Առասպեկներու ըոյն այս լեռնաշղթան կը ձեացնէ որոշ սահմանագիծ մը Արքատիոյ, Ելիսի և Աքայիաի միջև։

Հոտ բանակեցան այդ գիշեր։ Ավ որ ծանօթ էր հին աշխարհին, չէր կրնար նայիլ այդ տեսարանէն առանց բզգածւելու։ Խմբողջ յոյն պատմութիւնը սփուած կը թըւէր վարը։ Առջևը Ելիսը Օլիմփիաին հետ էր, և Ալֆէօս գետը իր ներկայ Ռուֆիաս անւան տակ։ Ոչ այնքան հեռու կը գտնէր Լալախ, գողերու աշտարակը, որուն բնակիչները այնպիսի աւեր մը բերած էին անոր ընտանիքին վրայ։ Միւս կողմը Աքայիան էր, վերջին ջահակիբը Յունաստանի՝ Արաթոսի և Ֆիլօփոմէնի երկիրը։ Հոն կը գտնէր այն դաշտը ուր հոսմէացի Մումիոսը Յունաստանը թաղեց քսան դարեր։

Երեք սուրբհանդակներ անցան, մէկը միւսին ետեէն։ Առաջինը Փաթրասէն Թրիփոլիցա կ'երթար, որ այն տանեն Մօրէաի մայրաքաղաքն էր։ Երկրորդն ալ Թրիփոլիցաէն Փաթրաս, և երրորդը Քալավրիթաէն նոյն քաղաքը։ Առաջնը լուր բերաւ թէ թիւրքերը, կռահելով յոյներու ապատմբութիւնը, սկսած են Փաթրասի տուները կողոպտել։ Երկրորդը թէ զօրապետ Քոլօքօթրօնիս և Մավրոմիքալիս, Մանափի իշխանը, իր եղբօր Քիրիաքուսին և իր որդուն եղիափին հետ և շատ մը ուրիշ պետեր, հինգ հազար մարդէ բաղկացած բանակի մը գլուխ անցած, կը քալէին Քալամաթաի թիւրքերը յանկարծակիի բերելու։ Երրորդը, թէ լոյները արգէն յարձակած էին Քալամաթաի թիւրքերուն վրայ և յաղթած անոնց։

Անդրօնիկէն չէր գիտէր ո՛ր մէկ ճամբան բռնէր։ Փաթրասը արգէն պատերազմի տեսարանն էր։ Զէր կրնաք վե-

ըադառնալ, ինչու որ իր ետեղ հրդեհը աւելի մոլեզին էր, ուստի շարունակեց դէպի Փաթրաս, որովհետև անոր քսան հաղար բնակիչներուն երկու-երրորդը քրիստոնեայ էին:

Ապրիլ վեցին, Սւետաման կիրակին, որ Ֆիլիք Հէթափրիա նշանակած էր իրը յոյն յեղափօխութեան ծննդեան օրը, Անդրօնիկէն լեռնէն իջած պահուն, հանդպեցաւ Գերմանոսին, Փաթրասի արքեպիսկոպոսը, զօրապետ Լանթոսին և Զափմիսին և յոյն մեծ բաղմութեան մը, որոնք աղատութեան դրօշը կը բարձրացնէին։ Տեսարանը վրէժ ներշնչող և յսւղիչ էր։

Եպիսկոպոսը տարիքոտ չէր, ոչ ձիւնապատ գլխով և տկար Գրիգոր պատրիարքին և Պօլսի արքեպիսկոպոսներուն ման, այլ կորովի մարդ մըն էր, լայն ու քառակուսի ուսերով, խիտ սև մօրուք և պեխ, կրակոտ աչքեր և կուտասէր դէմք մը, վառւած աղատութեան կրակով։ Կանդնած էր ան իր եպիսկոպոսական զգեստը հագած, ոսկի խաչը կուրծքին, մէ կ ձեռքը դէպի երկինք երկարած, իսկ միւսը դէպի խաչանիշ դրօշ։ Ան ոչ միայն քահանայ մըն էր այլ և կարող պերճախօս մը աքայացիներուն մէջ, որոնք միաս-բարով կը մաղթէին իրենց կիներուն, կը գգէին իրենց զաւակները, և կատաղաբար կը կոխոտէին իրենց ոտքերուն տակ օսմանեան մահիկը։

Աքայիաի նոյն հողին վրայ, ուր դարեր առաջ ապերջանիկ Յունաստանը իրը գերի նւաճեցաւ, այս քահանայակերպ դօրապետը, նոյն օրը որ Յունաստանի փոքրիկ թաղաւորութիւնը ամէն տարի կը տօնէ հիմա, այսպէս քարոզեց իր ժողովրդին։

— «Յոյնե՛ր, գերութեան շղթան անտանելի դարձած է։ Ոտքի ելէ՛ք և ձեր իրաւունքները պահանջեցէք։ Բոլոր քըրիստոնեայ տէրութիւնները պիտի ձանչնան ձեր դատին արդարութիւնը։ Անոնք ոչ միայն արգելքները պիտի վերցնեն ձեր առջնէն, այլ իրենք իսկ պիտի օգնեն ձեզի, յիշելով ինչ որ ձեր նախահայրերը ըրած են մարդկութեան համար։ Յոյնե՛ր, ձեր հայրերուն արժանի եղէք։»

— «Աղատութիւն կամ մահ» պոռացին բոլորն ալ։ Շաշեցին իրենց զէնքերը, և արցունքով գրկեցին իրենց դրօշը։

Փաթրասի նեղ փողոցներուն մէջ անոնք դարնւեցան թիւրքերուն հետ։ յոյները կոտորեցին ասոնք և մղեցին դէպի միջնարերդը։ Գերմանոս արքեպիսկոպոսը և իր զօրավարները հիմա սկսան կանոնաւոր պաշարումը։

ԺԳ. ԳԼՈՒԽ

Հ ա ն դ ի պ ու մ ը

Նոյն ապրիլի վեցին Փէթրօ պէյ, Մանափ իշխանը, իր որդին Եղիան, իր եղբայր Քիրիաքուլիս, և կամաւորներու երեք առաջնորդները յարձակեցան Քալամաթափն վրայ, Մէսինիաի մէջ, և սահպեցին թիւրքերը անձնատուր ըլլալ։

Քանի մը օրէն Նավարին, Միթօն և Քօրոնը յարձակում կրած էին մէսինիացիներէն։ Քօնոթանթին Մավրոմիքալիս Մօնէմվասիոյ բերդը պաշարած էր ցամաքէն և կասքարինա Վուվուլինա, համբաւաւոր ամազօնն ալ՝ ծովէն։ Զաքարիաս պաշարած էր Նաւիլիան և Նօթարաս եղբայրներն ալ Աքրօփոլինթօռ։ Ճօրձիոս Յօնկաս, Վալթինոս Մաքրիս խմբապետները ջարդեցին թիւրքերը Աքարնանիաի և Աթօլիաի մէջ, քանդեցին անոնց մզկիթները, և բարձրացուցին աղատութեան դրօշը, Ատահիկէի բնակիչները կոտորեցին թիւրքերը Մարաթօնի մէջ, ուր երբեմն Միթիատէս յաղթած էր պարսիկներուն։

Համբաւաւոր Տայաքոս՝ նախկին սարկաւագ մը, բայց Ալի փաշախն սախպմամբ արմաթօլի մը դարձած, Պէօվթիան ոտքի կը հանէր։ Օտիսես և Քուրաս կը շարժէին Ֆօկիս, Լօքրիս և Տօրիս գաւառները, Ալէքսանդր Իփոկանթիս՝ սերպերն ու պուլղարները, Էմմանուէլ Փափաս՝ Քասանտրան և Մարկոս Պօցարիս՝ սուլիօթները։

Եգէեան ծովու կղզիները՝ Սփէցիա, Հիոնա, Փսարա, Եւպէտ և Սամոս գէնք վերցուցին, Ալի փաշան՝ Եփիրոսի բորենին, արդարացնելով այն առածը թէ գայլը կը սիրէ մըրիկը, ինքն ալ պատերազմ հրատարակեց սուլթանին դէմ։

Թիւրքիոյ զօրաւոր կայսրութիւնը իր գոյութիւնը մազէ մը կախւած տեսաւ։ Սուլթանը հասկցաւ որ իր կեանքին կ'սպառնար մինչ իսկ իր գահուն վրայ, աւելի վնասակար տարր մը՝ Ենէչէրիները։

Անդրօնիկէն միացաւ այն խումբերուն, որոնք պաշարած էին Փաթրասի բերդը։ Ծովով կամ ցամաքով Պօլիս հասնելու բոլոր յոյները գերեւ ելած էին, ընդհանուր խանդակալութենէն զատ՝ յոյներու յաճախակի յաջողութիւնները, այն համոզումը թէ դափնի բերող այս կոխու երկար պիտի չշարունակի, թէ Յունաստանը պիտի ճանչցւի իրեւ անկախ պետութիւն մը, և թէ ամէն անկիւնէ մարդիկ պիտի գան հոն բնակելու — այս ամէնը պատճառ

տւին իրեն՝ հրահանգի սպասելու թրասիբուլոսէն, որուն մանրամասնօրէն դրած էր իր գժբախտութիւններու մասին երիմանթօփի բարձունքէն:

Նոյն միջոցին լուրեր հասան Փաթրաս թէ չորս հազար զինւած պատերազմաէր լալիօթներ դացած էին թրիփօլիցա՝ թիւրքերուն օդնելու, բայց յարձակում կրած էին կիրճերուն մէջ և սասակապէս կոտորւած: Այս սոսկալի առնավուտները, Փէլօփօնէսի պատուհասը, միւնոյն մարդիկը որ Անդրօնիկէին աշտարակը քանդեցին, իրենց պարտութենէն ետք, մեծ թւով ջանացին փախչիլ Փաթրասի միջնաբերդը:

Թող ներւի մեզի ընթերցողը առաջնորդելու պաշառողներու վրաններուն տակ:

Իրիկուն էր: Գերմանոս արքեպիսկոպոսը և իր պաշտօնեաները կը վիճէին այն ականի մասին, որ արդէն ըսկած էին փորել, որով կը յուսային միջնաբերդը մտնել: Յանկարծ սուր ազաղակ մը լսւեցաւ դուրսը: Պահապաններէն մէկը լուր բերաւ թէ բունած էին պղտիկ ու տճետածիկ մը, որ գաղտնապէս կը սոզար բերդի դուռներէն մէկէն, և թէ խնդրած էր որ չվասեն իրեն՝ ըսելով թէ ինքը քրիստոնեայ մըն է:

— «Հոս բեր ան և մենք պիտի քննենք զինքը,» ըստ զօրավար Լօնթոս:

Քիչ մը ետք, բարձրահառակ Փէտայիները ներս բերին քուրջերով ծածկւած ու անօթութենէն մաշւած թշւառական Պարթաքասը: Անոր երկնալուն պէս՝ ամէնը մէկէն խնդացին:

Անդրօնիկէն յուզւեցաւ ուժգնօրէն, և պատրւակ մը փնտեց դուրս երթալու իր գասատուէն ճանչցւելէ առաջ:

— «Թիւրք թէ քրիստոնեայ մըն էք դուք,» հարցուց մօտը կանգնողներէն մէկը:

— «Աստծու սիրուն, մի սպաննէք իս,» ըստ Պարթաքաս, գողգալով. կարծեց թէ զինւած խումբը պատերազմական ատեան մըն էր:

— «Մի վախնաք,» սլատասխանեց Լօնթոս: «Յոյները միայն պատերազմի դաշտին մէջ կ'սպաննեն: իսկ իրենց վրաններուն տակ հիւրընկալի դերը կը կատարեն: Եթէ յոյն մը եղած ըլլայիր, պիտի գիտնայիր աս:»

— «Ես գիտեմ ատ և ես յոյն մըն եմ, տէր, բայց վախէն և լեզուն շատ շփոթումէն անդամ չի գիտեր թէ ինչ

կ'ըսէ: Իմ անունս Պարթաքաս է: Ես Աթանասիատէս քէհեաին զաւկներուն դասաւուն էի և Փաթրաս երթալու ճամբուն վրայ լալիօթները բոնեցին իս, պէտք էր կամ մեռնէի կամ տաճիկ դառնայի: Եւրօպա բնակած եմ երկար արյիներ: Հինգ լեզուներու տիրացած եմ և բաւական ուսմունք ունիմ: Միհրդատը Մեծն Միհրդատ եղաւ, որովհետեւ շատ մը լեզուներ գիտէր: Տեսայ որ հայրենիքը կը պատրաստւէր, ես ըսի ինքնիրենս. ‘Յունաստանը շատ Փէտայի ունի, բայց քիչ ուսեալ մարդիկ: Եթէ թողնէի որ թիւրքերը սպաննէին իս, հայրենիքը կարեռ բազուկ մը պիտի կորսնցնէր: Եթէ թիւրք մը դառնամ մարմնաւորապէս, տակաւին պահելով հոգիիս մէջ Քրիստոսը, ես առաջին պատեհութեամբ պիտի խոստովանիմ զինքը իմ շրթունքերովս:’ Այսպէս ես կոչւեցայ Ապուքիր պէյ: Աս է իմ պատմութիւնս:»

Պարթաքասին անունը աւելի հանրածանօթէր Փէլօփօնէսի մէջ քան քէհեաինը: Ուստի անմիջապէս սրտագին ընդունելութիւն ըրին դասատուին և վարւեցան անոր հետ սիրով ու յարդանքով: Պաշտօնեաներուն ներքին ու արտաքին բոլոր թղթակցութիւնները անոր վստահեցան: Հեռու անոր ոճիրը կառկածելէ, ոմանք սկսան անոր պատմել աշտարակի կործանւիլը, քէհեաին և իր գաւկներուն մահը:

— «Աւա՛զ, աւա՛զ: Ատկէ աւելի սոսկալի բան պատահած չէ: Եթէ գիտնայիք թէ որքան կորովի և գեղեցիկ էր իմ աշակերտուհիս՝ Անդրօնիկէն, ձեր վիշտնալ այնքան մեծ պիտի ըլլար որքան իմս:» Մինչ կը գարձնէր իր գլուխը իրը թէ անոր դէմքը կենդանի ըլլար իր առջե, փոքրիկ աշքերը հանդպեցան փառազգեստ և վայելչակազմ խըմբապետին խոչոր ու բոցավառ աշքերուն — իր աշակերտուհուն: Անդրօնիկէի գէմքը, Մէտուզափ գլխուն պէս, խըմովեց Պարթաքասը:

Անդրօնիկէն կէս խենթեցած էր յուզմունքէն ու անձկութենէն, բայց միւնոյն ժամանակ ստիպւած էր մտիկ ընել, առանց բառ մը իսկ պատասխանել կարենալու:

Պարթաքաս սթափեցաւ, օգու ելով իր գիրքին առաւելութիւններէն: Այդ ամբողջ իրիկունը զւարձացուց խումբը՝ առասպելներով, պատմութիւններով: Կը պարծենար իր ճանչցած դուքսերով, իշխաններով և թագտորներով և կը խոստանար այս քաջ և տնվեհեր, բայց պարզ և տգէտ մարդիկներուն թէ պիտի ստիպէ եւրօպական իշխանները անոնց օգնութեան գալու:

Անդրօնիկէն ինքզինքը կ'զգար խորասուգւող նաւու մը տախտակամածին վրայ: Եթէ խոսառվանէր թէ ինքը կին մըն էր, ոչ իր քաջութիւնը, ոչ ալ իր առաքինութիւնը պիտի կրնային պաշտպանել զինքը այդ խռովայոյզ խմբին մէջ: Սուանց երկար խորհելու, երբ խումբը ցրւեցաւ և Պարթաքասը առանձնացաւ իրեն որոշւած տեղը — աղջիկը ներկայացուց անոր ինքինքը:

— «Կը ճանչնա՞ս իս» հարցուց աղջիկը, արհամարհանքով մը նայելով անոր՝ ոտքէն մինչև գլուխը:

— «Շատ լաւ կը ճանչնամ ձեզի, մանկամարդ կին», պատասխանեց ան, նայեյով դէպի սենեկին մուտքը:

— «Դուք իմ հօրս և եղբօրս մահւան պատճառ դարձաք, հակառակ այդ ամէնուն ես կրնամ ներել ձեզի, ինչու որ ես կեցուցի լալիօթ առաջնորդին սուրը: Ան կ'ուզէր գլուխիդիդ կտրել, կը յիշէ՞ք: Այն կերպը որով գուք անգիտանալ կեղծեցիք այն սարսափելի արկածները որոնց պատճառը դուք եղաք, հաւտացնել կուտայ ինծի թէ դուք ոչ մէկ բանի առջև չէք վարանիր: Իմ չար բախտս նորէն ձեզի իմ առջևս բերաւ. եթէ մատնէք թէ ով եմ ես, սոսկալի դիրքի մը մէջ կը թողուք իս. ես եկայ ուրեմն ըսելու թէ այս հանգերձներով ծպտւած եմ մինչև որ թրասիբուլոսը լուր տայ ինծի թէ ուր պէտք է երթամ: Եթէ լուռթիւն պահէք, ես պիտի մոռնամ ամէնը, մինչև անգամ պիտի ներեմ ձեզի և լաւ պիտի վարձատեմ: Եթէ մատնէք իս, մէկ մահ կայ ինծի համար և երկու մահ ձեզի համար: Ես ամէն բան գրած եմ թրասիբուլոսին, և ան ու ես պիտի հալածենք ձեզի մինչև գերեզման: Դուք իմ նկարագիրս շատ լաւ կը ճանչնաք, դուք գիտէք թէ ես ընդունակ եմ կատարելու ըսածներս թէ ոչ:»

— «Եկէք լրջօրէն և անդորրութեամբ խօսինք, սիրելիս», ըստու վարժապետը, անտարբերութեան հովեր առնելով. «մէկդի թող բռնութիւնը և սպառնալիքները ներկայութեամբ մէկու մը որ այլ ես ձեր դաստառն չէ, հապագինւորական պաշտօնեայ մը, բանակի մը քօնթրոլին մէջ: Դուք լաւ տեսաք թէ այս իրիկուն դործնականապէս ես ընտրւեցայ իրբեք դիւանապետ և թղթակից բանակին վերաբերեալ խնդիրներու: ինչ որ ըրի հօրդ և եղբօրդ՝ չարութենէն մղւած չէիր Մարտակը որով երեսիս զարկիք և որուն նշանը, ինչպէս կը տեսնէք, դեռ կը կրեմ, փոխանակ մարելու իմ սէրս, աւելի բոցավային իմ սիրուս համար, ներկէք ինծի հարցում մը ընեմ ձեզի:»

արբեցած ու յիմարացած մեր ամուսնութեան վիժելը տեսնելով, և իմ մոլեգնութեանս մէջ լալիօթները աշտարակ առաջնորդեցի: Երբ յիմարն ու արբեցովը դատապարտւին իրենց արարքին համար, այն ատեն ժամանակը պիտի ըլլայ դատապարտելու սիրահարութեամբ յիմարացածն ալ: Ես զզջման արցունքներ թափած եմ, Անդրօնիկէ: Երբ տեսայ որ դուք այնքան ճարպիկութեամբ փախաք առնավուտներու ձեռքէն, իմ հիացումս մոլեգնութեան հասաւ: Ահա՝, ըսի, կին մը, որուն հաւասարը չկայ աշխարհի մէջ: Եթէ գիտնայիք թէ որքա՞ն աճած է իմ սէրս անկէ իվեր: Պատերազմի ու պաշարման բոլոր վըտանգներուն մէջ ուր լալիօթները բերին իս, դուք իմ միակ երազս էիք, միակ իղձը որ ունէի:»

— «Թշւառականը անշուշտ դիւահար մըն է: Ես քեզի կ'ըսեմ երես երեսի, թէ ձիչդ ինչպէս որ ձեզի չսիրեցի այն ատեն, այնպէս ալ հիմայ կը գարշիմ ձեզմէ: Ես հոս եկայ ըսելու ձեզի, որ եթէ յայտնէք իմ ով ըլլալս, պիտի տուժէք դուք ատոր համար: Յիշեցէք որ ես լուռ մնացի ձեր ոճիրին մասին միայն անոր համար որ այս հագուստներուն մէջ ծպտւած եմ:»

Իր շրթունքները արիւնելու աստիճան խածնելով, Պարթաքասը պատասխանեց. «Եթէ գիտէք, մանկամարդ կին, պահէլ ձեր գաղտնիքը, ես ալ գիտեմ պահէլ իմ գաղտնիքս: Բայց սակայն պէտք է աւելցնեմ, հակառակ ձեր բոլոր սպառնալիքներուն՝ որը իրաւունք չունիք ընելու, քանի որ ես այլես ձեր դաստուն չեմ, և հիմայ այսպիսի բարձր դիրք մը կը գրաւեմ — հակառակ բոլոր սպառնալիքներուդ կ'ըսեմ, ես պիտի, միայն իմ սիրուս համար, չյայտնեմ ձեր ով ըլլալը: Բայց առանց բարկանալու, կը ներկէք ինծի հարցում մը ընեմ ձեզի:»

— «Ի՞նչ է ատ:»

— «Ենթադրենք թէ չար բախտին բերմամբ այս կոիւներէն ետք, ուրկէ յայտնի չէ թէ ով կենդանի դուրս պիտի գայ և ով մեռած — ենթադրենք կ'ըսեմ, թէ սոսկալի և ողբալի բախտի երեսէն թրասիբուլոսը սպաննեի և ձեր սիրաը աղատ ըլլայ, կրնամ այն ատեն գէթ ակնկալել անոր տեղը:»

— «Ո՛չ, ընա՛ւ,» աղաղակեց Անդրօնիկէն ուժգնօրէն, «Երապէտ լւանալով կարելի է ձերմկցնել, բայց դուք բնաւ պիտի չհամոզէք իս ձեզի հետ ամուսնակալ:

Այն տարիները երբ միասին կ'ապրէինք ձեզի հետ, նոյն տառնը մէջ, ձեզի ցոյց տւած ըլլալու էին ատ: Ես բնաւ չէի կրնար հանդուրժել ձեզի. դուք գիտցաք ատ: Եւ հիմա հարիւր անդամ աւելի, երբ ձեր՝ ձեռքերը թաթախւած են հօրս ու եղբօրս արեան մէջ:»

— «Մանկամարդ կին, բաւակա՞ն են ձեր նախատինքները,» աղաղակեց Պարթաքասը բարկութեամբ մը վեր կենալով: «Իրաւ որ ես յիմար եմ, որ կարեռութիւն կուտամ ձեզի պէս զգայնու և երեակայութեամբ սնած աղջկայ մը: Դուք կ'ուզէք կապկել ինչ որ կարդացեր էք, և ատոր համար ալ դուք անհանդուրժելիօրէն ծաղրելի ու ամբարտաւան կը դառնաք: Աճպարարներուն բարութիւն ու քաղաքավարութիւն ցոյց տալը կը նմանի ովկիանոսը մեղրով քաղցրացնելու փորձին: Ես կը փափաքիմ մինակ մնալ իմ սենեկիս մէջ: Եթէ հարկաւոր ըլլայ, իմ մարդեկա կը կանչեմ. Խորհէ, մանկամարդ կին, խորհէ քու դիրքիդ մասին», և մօտեցաւ դռան:

— «Իմ դիրքս է, իրաւ, ձիւազ, որ կ'արգիլէ իս քեզի դաս մը ևս տալու աշտարակի մէջինին նման: Բայց նոյն բախտը որ նորէն քեզի բերաւ իմ ներկայութեանս, օր մը յանկարծ պիտի բերէ քեզի իմ թրասիրուլոսիս առջև: Ժայռ մըն է ան որուն վրայ քու ունեցած գլուխդ պիտի ջախջախւի, Զաքէ՛ս», աւելցուց աղջիկը, և ելաւ Պարթաքասին սենեկին:

Այդ ամբողջ գիշերը Անդրօնիկէն չկրցաւ քնանալ գիտնալով թէ, որու հետ գործ ունէր: Զէր իսկ կասկածեր թէ քանի մը օրէն թշւառականը աւելի մեծ փորձանքներ պիտի բերէր իր գլխուն: Կատարւած խորհրդածութենէ մը ետք՝ որոշելու իր սովորական արագութեամբը, աղջիկը կանչեց իր ֆէտայիները և մէկտեղ ճամբայ ինկան դէպի վօսթիա, ուր մակոյկ մը վարձելով Ամֆիսաի նեղուցէն անցան: Անկէ ալ մանրամասն տեղեկութիւններով նամակ մը գրեց Գերմանոսին՝ Փաթրասի արքեպիսկոպոսին: Պատմեց թէ ինչ ըրած է Պարթաքասը, և թւեց պատճառները որ սափած էին զինքը թողելու բերդին պաշարումը: Թախանձեց անկէ որ զգուշութեամբ հետեւին այն մարդուն, որուն վստահած էին իրենց թղթակցութիւնները:

ԺԴ ԳլՈՒԽ

Տիաքոս Եւ Օտիսես

Մանենք հին կամիան: Դաշտերը այնքան տարածւած ու այնքան ճահճային են, որքան այն ատեն երբ Քսէրքսէս իր վրանը կանգնեցուց հոն:

Զէյթունի կոչւած մարգագետնին մէջ հազար հինգ հարիւր յոյն բանակած էին, ոչ այնքան հեռու Ալամանաէն, սփէրչեան կամուրջին քով: Անոնք եկած էին անդամ մը ևս պաշտպանելու Թէրմօփիլէին դրացի կիրճը:

Էօմէր Պրիօնի հրամանատարութեամբ եօթը հարիւր հետեւակ և ութը հարիւր ձիւրք առաջ կը խաղալին ցրւելու յոյները:

Դարնանային արեց կը հալեցնէր ձիւնը լեռներէն, հօրիզոնը սքանչելի գոյներով ներկւած էր: Զինւորները խումբերու բաժնւած՝ կը մաքրէին իրենց զէնքերը և մարդանքներ կը կատարէին:

Յոյներու առաջնորդներուն մէջն էին եսայի, Ամֆիսաի եպիսկոպոսը, և մանաւանդ Աթանասիոս Տիաքոսը՝ ամէնէն ազնիւ հերոսներէն մէկը որ ներկայ Յունաստանը արտադրած է: Ան գրեթէ երեսուներէն տարեկան էր, հրամայող դէմք մը ունէր, առնական քալւածք, խաղաղ և թափանցիկ նայւածք և խորհրդաւոր ժպիտ: Իր ամբողջ երեսոյթը կ'արտայայտէր վճռողական, անվեհեր սիրտ մը համեստ և հաճոյալի արտաքինի ներքեւ:

Ան էր որ առաջին անդամ ծածանեցուց աղատութեան դրօշը արեւելեան Յունաստանի մէջ, յարձակելով և կոտորելով Լիվատիոյ թիւրքերը, և ութը օրւան մէջ ամբողջ նահանգը ունքի հանեց: Առաջ ճգնաւոր մըն էր, ձանձրացաւ վանական կեանքէն, և արմաթօլոս մը դարձաւ Լօքրիսի և Թէսալիոյ Լեռներուն վրայ: Ետքէն մտերիմն եղաւ Օտիսեսին հետ, որ այն ատեն եանինաի Ալի փաշաի քով սպայ էր:

Հազար հինգ հարիւր յոյներու այս առաջնորդները ծառ մը տակ նստած էին, երբ փոշիի ամպեր երեցան հեռուէն, և քիչ ետք երեք ձիւրոր տեսնեցան, որոնք կուգային մեծ արագութեամբ: Ասոնք էին զօրավար Օտիսես, իր գլխաւոր փալիքարին՝ կուրաս և անծանօթ ձիւրոր մը:

— «Ողբալու օր մըն է, եղբայրներ: Շրթունքներս կը սարսուն ըսելու տիսուր լուրերը,» աղաղակեց Օտիսես:

— «Ի՞նչ է պատահեր,» հարցուց Տիաքոս :

— «Եյօր արշալոյսին Պօլոէն սուրհանդակ մը անցաւ մեր լաշկարէն Մօրէա երթալու : Թիւրքերը կախեր են եղեր Գրիգոր պատրիարքը, սինօդի եպիսկոպոսները և շատ մը ուրիշ քահանաներ, և կոտորած են նաև տասը հաղար անմեղ քաղաքացիներ :

— «Ա՛մ, թիւրքե՛ր, թիւրքե՛ր, աղաղակեց Տիաքոս զայրացած : Դուք քաջ էք միայն անդէն և անվնաս մարդոց հանդէպ : Վաղը ձեզի կը հանդպինք Թէրմօփիլէի մէջ : Պարսիկներու գերեզմաններուն քով կը հանդպինք ձեզի :»

Ելեքտրական ցնցումի մը պէս պատրիարքին սպանման լուրը տարածւեցաւ զինւորներուն մէջ : Ասոնք խմբւեցան իրենց մեծաւորներուն քով՝ աւելի մանրամասն տեղեկութիւններ ստանալու համար :

Ամփիսափի եպիսկոպոսը խօսեցաւ . «Ֆէտայինե՛ր, մի ողբաք մեր պատրիարքին և եպիսկոպոսներուն վրայ : Ամէնաբարձրեալը անոնք երկինք կանչած է, որպէս դի անկէ ուղղեն անոնք մեր մաքառումը : Խմբողջ աշխարհը սարսափով պիտի լոէ այդ լուրը, և խաչակիրներ պիտի խրկէ մեր շարքերուն : Յոյց տւէք քաղաքակրթեալ եւրօպական պետութիւններուն թէ նոյն արիւնը, նոյն քաջութիւնը, նոյն տենչը ձեր մէջ կան : Յոյց տւէք աշխարհին թէ աղատութեան սէրը չէ խոյս աւեր մեր երկրէն, այլ միշտ բնակած է Ուիմպոսի և Օսափ բարձր գագաթներուն ետեւ :»

Անկարելի է նկարագրել բանակին յուղմունքը և գըրգուումը :

Քիչ ետք Տիաքոս, Օտիսեսը մէկդի տանկելով, ըսաւ . «Ծուտ ետ դարձիր խումբերուդ քով, բարեկամու : Զերներկայութիւնը անհրաժեշտ է հոն : Վաղը մենք Լէօնիտասի երեք հարիւրին նման պիտի կուտինք և մեռնինք Թէրմօփիլէի մէջ : Կ'աղօթեմ որ երկար ապրիք դուք, որովհետեւ հայրենիքը պէտք ունի ձեր արժանիքին և հանճարին : Կը խնդրեմ երկնիքէն որ ազգը վերջապէս վայելէ աղատութիւնը : Երբ մահը փակէ աչքերդ, իս փնտոէ այն երկնաղաւառին մէջ, ուր հայրենիքի համար մեռնողներու հոգիները կը հանդպին իրարու :»

— «Տղու պէս կը խօսիք, Տիաքոս : Զեր ժամը դեռ չէ հնչած,» ըսաւ Օտիսես . «Ես և դուն արմաթօլիներ ենք,

մկրտւած գնդակներու տարափին մէջ : Գնդակները չեն դպչիր մեզի : Դուք գիտէք որ ես կը բնակիմ Քորիսեան Սնձաւը . ստալաքթիաներէն կաթող խոնաւութիւնը զովացուցիչ է :»

— «Ծատ լաւ,» ըսաւ Տիաքոս, ժպտալով, «Ցորչափթիւրքերը մումէլիին տէրն ըլլան՝ անձաւներն ու անտառները մեր բնակարանները պիտի ըլլան : Իմ Օտիսես, տա՛ր երկինք որ նւաճէինք մեր թշնամիները, և ապա մենք պիտի շինենք ապարաններ և պալատներ Աթէնքի մէջ Փարթէնօնի և Փնիքսին դիմաց :»

— «Ամէն,» կրկնեցին երկու բարեկամները : Երեք անդամ իրար համբուրեցին և ապա բաժնւեցան :

❖❖❖

ԺԵ . ԳԼՈՒԽ

Ս ա ր ս ա փ ե լ ի լ ու ր ե ր ը

Ամփիսափի ծոցը հասնելէն ետք, Անդրօնիկէն ճամբայինկաւ վոքրիկ Քասթրի գիւղը երթալու : Յաջորդ օրը մեկնեցաւ Լամիա : Այդ վայրը ամէնանպաստառը տեղնէր Յունաստանի մէջ, ուր կրնար Թրասիբուլոսէն լուրի սպասել, Պօլսի ցամաքի գծին վրայ և Մալիս ծոցին մօտ, որ միշտ ծածկւած էր նաւերով : Աղջիկը կը կարծէր նաև թէ կացութիւնը աւելի հանդարտ էր հոն քան Փէլօփօնէսի մէջ :

Արդէն կը թւէր անոր թէ Պարթաքանը շատ հեռու մնացեր է : «Ուրախութեամբ պիտի տայի հօրս բոլոր գանձերը,» կը խորհէր, «Եթէ պատգամախօս մը կարենար ինձի ըսել թէ ե՞րբ ես ու Թրասիբուլոսը պիտի հանդպինք իրարու :»

Գրեթէ վերջալոյսին աղջիկը հասաւ Թէրմօփիլէի յոյներու վրանին մօտ : Տիաքոսն ու միւս զօրավարները անմիջապէս գտնելու համար առաջացած պահուն, հայրենասիրական երգի մը եղանակը լսեց :

— «Ո՞վ է այսպիսի հարուստ ձայնով երգողը,» հարցուց աղջիկը իր ուղեցոյցին :

— «Տիաքոսն է — գեղեցիկ փալիքարին, քաջ Տիաքոսը : Անդրօնիկէն մօտեցաւ վրանին : Զօրագլուխները նըստած էին խոտերուն վրայ :»

— «Բարի եկաք, խմբապետ,» ըսաւ խմբապետ մը, անոր մօտեցած պահուն :

— «Ուրախ եմ զօրավարները հոս գտնելուս : Կեցցեն խմբապետները,» ըստ Անդրօնիկէն, իր աջ ձեռքը ատըր ճանակին վրայ դնելով և խոնարհելով :

— «Դուք ես կուգաք թիւրքերուն դէմ կուելու,» հարցուց Տիաքոս, որ տակաւին իր ձեռքը բռնած էր սրինդը : «Դուք շատ երիտասարդ էք, խմբապետ, և վայելուչ ալ էք :»

— «Ես այնքան երիտասարդ չեմ, խմբապետ, որքան դուք էիք, երբ Ոլիմպոսէն սկսաք իրը «ՔԼէֆիթ» մը՝ հրացանը ձեր ուսին : Դուք տասն և հինգ տարեկան էիք միայն, կարծեմ :»

— «Նստեցէք, խմբապետ : Արմաթօլի՛ էիք դուք ապրիլ վեցէն առաջ, հարցուց հնաւուրց զինուր մը, Փանուրկիսս, դիտելով ան ուշադրութեամբ :

— «Մօրէաի դաշտերը իս կը ճանչնան քիչ մը :»

— «Մօրէաէն էք դուք : Անոր ո՞ր կողմէն :»

— «Արքատիոյ Տէմէցանաէն :»

— «Մեր հանգուցեալ պատրիարքի գիւղէն :»

— «Հանգուցեալ պատրիարքը : Ի՞նչ ըսել կ'ուզէք :»

— «Ի՞նչ : Զէք գիտեր որ սուլթանը կախած է Պրիգոր պատրիարքը և բոլոր կղերականները :»

— «Ի՞նչ ըսել կ'ուզէք,» բացագանչեց Անդրօնիկէն, վայրենաբար ոտքի ցատքելով : «Ուսիէ առիք լուրը :»

— «Դառն լուր մըն է ատ, խմբապետ, բայց ստոյդ է,» ըստ Տիաքոս : «Դժբախտաբար ճշմարիտ է : Յտիսես բերաւ լուրը :» Եւ ապա մանրամասնաբար պատմեց ինչ որ պատահած էր Պօլիս :

Ծանրապէս շնչելով, աղջիկը տժգունեցաւ երբ լսեց եղելութիւնը և արցունքներ ցայտեցան անոր աչքերէն : Աղջկան բառերը անկապ ու անյարիր էին :

— «Մենք ինքներս արտասւեցինք պատրիարքին և եպիսկոպոսներուն համար, խմբապետ,» ըստ սպայ մը, ջանալով միտթարել ան, «բայց ձեր ողբը լոկ քրիստոնեայի մը ողբին չի նմանիր, այլ կ'ողբաք որպէս թէ եղբայր մը կորուսած ըլլայիք :»

— «Այո՛, կորուսած եմ եղբայր մը, որովհետև եղբայրս Թրասիբուլոս պատրիարքարանն էր : Մենք պատրիարքին քեռորդիներն ենք,» աւելցուց ան, սթափելով և վերյուշելով իր տարօրինակ գիրքը :

— «Դուք Թրասիբուլոսին եղբայրն էք,» բացագանչեց

Եսալի եպիսկոպօք : «Անցեալ տարի Պօլիս հանդպեցայ անոր : Ոսկի սիրտ մը ունի ան . պատրիարքը շատ կը սիրէր ան :»

— «Կը կարծէ՞ք, սրբազան, որ ան ալ կախած ըլլան :»

— «Ճշմարիտն ըսելով, որդի՛ս, չեմ գիտեր ինչ կարծիք յայտնեմ : Սուրհանդակը կ'ըսէ մեզի թէ թիւրքերը կախեցին պատրիարքը, եպիսկոպոսները, քահանաները, և ովոր գտան պատրիարքարանը : Թերևս ձեր եղբայրը փախաւ կամ պահաւըտեցաւ :»

Անդրօնիկէն շարունակեց հեկեկալ : Մօտը կանգնողները իզուր ջանացին մխիթարել զինքը :

Տիաքոս մօտեցաւ անոր, երկու ձեռքերը իրենինին մէջ առնելով, «Մի արտասւեր այսպէս, էֆէնտի,» ըստ : «Ամօթէ է արտասւելը : Եթէ յոյն մը կորսնցնէ իր հայրը կամ մայրը իր հայրենիքին համար, պէտք է վրէժխնդրութեան ծարաւի, բայց բնաւ պէտք չէ արտասւէ : Կեցիք, մի հեկաք, դուք ինծի ալ վիշտ կը պատճառէք :»

— «Իրաւ էք : Մէնք պէտք է վրէժխնդրութիւն շնչենք բռնակալներուն դէմ,» աղաղակեց աղջիկը : Եւ իբր թէ յափշտակւած խանդավառութիւնով, աղջիկը իր ձեռքերը վերուց անորինին մէջէն :

Անդոզը և զւարիէ կերպով Տիաքոս նայեցաւ անոր տարօրինակ գեղեցիութեան վրայ, բարեկամութեան զօրաւոր հակում մը զգալով դէպի ան : «Զըլլա՞նք լոյս-եղբայրներ : Ես կը հաւատամ որ երբ դուք վառօդի հոտը առնէք առիւծի կը նմանիք :»

— «Լոյս-եղբայրն ըլլանք : Այո՛, ինչու չէ : Բայց ոչ մինչև կորիւէն ետք, երբ մենք կը բաժնւինք : Կորիւէն առաջ մենք ամէնքս ալ լոյս-եղբայրներ ենք, որովհետեւ մենք ամէնքս ալ եկած ենք հայրենիքին համար իյնալու նոյն նպատակով :»

— «Թող այդպէս ըլլայ,» պատասխանեց Տիաքոս, գլուխ կուրծքին վրայ ծռելով : «Կորիւէն ետք : Ուրիշ խնդիր մըն է ատ : Երկու քնուս մէկը կարելի է չաղատի...»

Անոնց խօսակցութիւնը ընդհատեցաւ ուրիշ սուրհանդակով մը, որ Թէրմօփիլէէն կ'անցնէր Փէլօփօնէս երթալու ։ Ծանուց թէ ինքը Խէսաղիոյ մէջ անոնցմէ ոչ հեռու հանդպած էր թիւրք բանակի մը, որ կը բաղկանար գրեթէ ութը հարիւր ձիաւոր և եօթը հարիւր հետեակ գօրքէ . սուրհանդակը աւելի մանրամասնութիւններ բերաւ պատրիարքի և նահատակ կղերականներուն մասին :

Անդրօնիկէն հարցուփորձեց ան մանրամասնօրէն : Վերջինս ոչինչ չէր կրնար պատմել աղջկան, բայց միայն թէ պատրիարքին ունէ քեռորդին ալ հաւանօրէն կրնար զոհ զացած ըլլաւ ջարդին :

Թողլով հրամանատարներու վրանը, աղջիկը լքեց ինք-զինքը կանացի սրտին ծանր անձկութիւններուն : Ոչ ոք մնացած էր իրեն՝ հեռաւոր աղջականներէ զատ, որոնց համար ինքը բնաւ հոգ չէր ըներ և ոչ ալ անոնք հոգ կը նէին անոր համար : Ուստի աղջիկը նախադաս համարեց յարձակիլ թշնամիին վրայ փառաւոր մահ մը գտնելու համար, քան վիշտերու որս մը դառնալ իր ամբողջ կեանքին մէջ : Մաշւած դառն խորհուրդներով և յոգնած ճամբորդութենէն — աղջիկը ընկղմեցաւ ծանր քունի մէջ :

Արդէն կը քնանար ան, ծածկւած թաւամազ վերմակով մը, երբ կամբոսը և իր ֆէտայիները ճաշի նստան : Քիչ մը խորոշած երէի միս, տերեններու վրայ դրւած, և ափ մը բրինձ էր իրենց կերտկութը :

— «Ջրսի՞ ձեզի, տղաք, թէ յանցանք չգտնաք խմբապետին քով, թէկ Փաթրասի պաշարումը թողուց անակընկալ : Ես ձեզի ըսի թէ ան աղէկ պատճառ մը ունենալու էր : Այս իրիկուն խնդիրը պարզ է : Ան կ'ուզէր իրական վառօդը հուտըատալ : Վաղը մենք կռւելու ենք ինը հազարի դէմ, մինչդեռ մենք հազար հինգ հարիւր ալ չկանք : Ասկէ զատ՝ անոնք ութը հարիւր հեծելազօրք ունին, իսկ մենք էշ մըն ալ չունինք :»

— «Ես չեմ վախնար, հայր կամբոս,» ըստ զինւորներէն մէկը, «եթէ մինչև իսկ հարիւր հազարի դէմ ալ կռւելու ըլլանք : Մեր խմբապետը պատրիարքին աղջականն է այնպէս որ Քրիստոսի ու Աստւածածնի աչքերը վրանիս պիտի ըլլայ :» Ապա զինւորը պատմեց այն զարմանալի պաղարիւնութեան մասին որ խմբապետ Անդրօնիկոսը ցոյց տւաւ միջնաբերդի պաշարման ատեն, երբ իր վառօդը ըստառեցաւ և ինքը պաշարւեցաւ թշնամիներով :

— «Աւելի քան ամիս մըն է հիմա,» ըստ կամբոս, ծանրութեամբ մը, միսը ոսկորէն զատելով, «որ ես հըսկած եմ մեր խմբապետին վրայ : Որքան աւելի տեսնամ զինքը, այնքան աւելի կը սիրեմ : Գիտէք որ ան պատրիարքին քեռորդին է, և անդամ մը իսկ չյիշատակեց իր հօրեղալրը : Ինչպէս ուրիշ մը պիտի հպարտանար անով : Նայեցէք հիմա անոր, և տեսէք թէ ինչպէս բեռնաւորւած ձիու

նման կը քնանայ : Ճիւղեր անգամ չի սփոռեր իր հանդերձներուն տակ, այլ ինքզինքը կը ձգէ քարի մը վրայ : Իր եղբօր մահը շատ ծանր կերպով աղդած է վրան :»

— «Համբաւաւոր Տիաքոսը տեսար, հայր կամբոսու,» ընդմիջեց ուրիշ զինւոր մը . «Ի՞նչ տեսակ մարդ է ան, երկայն, և դաժան նայւածքով :»

— «Ո՛չ բնաւ, թէկ ան խմբապետէն աւելի երկայն է : Վայելուչ է և մեղմախօս : Եթէ իր համբաւը չըլլար, ոչ մէկը զինքը հերոս մը պիտի չկարծէր :»

— «Միւս խմբապետները ինչպէս կը թւին ձեզի դուք Մօրէաի հին զինւորներէն մէկն էք և կրնաք դատել :»

— «Թողլ նստած իրեւ ստախօս մը դրոշմէ իս,» ըստ կամբոսու, խոժուած, «Եթէ իմ աչքերս հեռացնեմ Տիաքոսէն : Միւսները սովորական մարդիկ են : Բայց ա՛ն: Ինչպէս երգեց սրտէն —

«Լաւագոյն է մէկ ժամւան աղասութիւնը,  
Քան յիսուն տարւան դերութիւնը» ...

— «Կեցցե՞ս, դուն ծեր արմաթօլի... Ապրիս հազար տարի... Կեցցե՞ս...» աղաղակեցին փալիքարիները, խանդակառութիւնով մը : «Երեակայեցէք որ հայրենիք մը ունենանք, և մեր հիւպատոսներն ու դեսպանները խրկենք եւրօպա, և խաչին դրօշակը ունենանք, ըսենք, — ատ ի՞նչպէս պիտի թւի թիւրքին :»

— «Անոր պիտի թւի,» ընդմիջեց կամբոսու, բարկութեամբ

— «ատ պիտի թւի անոր ճիշդ այնպէս, ինչպէս կը թւէր մեղի, երբ կը տեսնէինք ան նստած մեր ծնողներու տեղը, և մզկիթներ կը կառուցանէր մեր եկեղեցիներուն վրայ : Մենք լքած ենք գիւղերը և դաշտերը, և ելած ենք լեռներուն կրայ, որպէս զի անոնց գերի չդառնանք : Մենք գիւղերային աւազակներ չենք, թէկ Փրէնքները այնպէս կը կոչեն մեզի : Մենք մեր սուրովը կ'ապրինք և մեր գնդակները կ'երգեն Քրիստոսի հաւատքը և աղատութիւնը : Ինչ թշնամիի որ ալ հանդպինք, մենք կը կուինք ճակատ ճակտի :»

— «Կեցցէ՞ս, կեցցէ՞ս,» աղաղակեցին անոնք : «Անդամ մըն ալ խմբապետին, կամբոսուն և մեր կենացը :»

Ապա անոնք քիչ մը գինի լեցուցին դդումէ փարչին մէջ և հրամցուցին կամբոսուն, ետքէն մնացածը կարգով անցաւ շրթունքէ չըլլունք :

Կարձ «գիւղեր-բարի»-ով մը կամբոսը իր հանդերձնե-

ըուն մէջ փաթթըւեցաւ և անմիջապէս քնացաւ : Մնացած-ները հետեւեցան անոնց օրինակին :

ԺԶ. ԳԼՈՒԽ

Թէ բմօփիլէ ի նոր կոիւը

Արշալոյսին Անդրօնիկէն արթնցաւ : Իր աչքերը կը թափառէին դեռ աղօտ հօրիգօնին շուրջը այն փառաւոր գետնին, որուն վրայ քնացած էր : Իր երևակայութիւնը դեռ յուղւած էր զիշերւան վայրենի և տենդոտ երազներով :

Թէրմօփիլէն — Լիօնիտասի և Երեք Հարիւրին լեռդամբարանը, որոնց մէջ Քսէրքսէսի Անմահները երևան եկան իրրե մարդեր — աչքի կը զարնէ միայն իր սուր ժայռերով և սուրը հողով . որուն մէջ եւրօպական հետախուզիչ բահը հոս ու հոն վեր կը հանէ հնութեան հետքեր : Կիրճը առաջւան պէս նեղ չէ, այլ դաշտ մըն է, ձեւակերպւած զանազան գետերու հեղեղատին տիղմովը : Հնամի ամէն յիշատակ գրեթէ անհետացած է :

Աղօթարանը դեռ նոր բացւած էր, երբ հօրիզոնը մթընցաւ փոշիի խիտ ամպերով . առաջացող թիւրք բանակն էր ատ : «Փառք Աստծու», ըստ Անդրօնիկէն, «այսօր իմ տառապանքներս կը վերջանան : Այսօր կրօնիս, հայրենիքիս ու Թրասիբուլոսիս վրէժը պիտի լուծեմ : Եթէ բախտը գէշ խաղ մը չխաղայ ինծի, այսօր այդ յաւ իտենական աշխարհին մէջ նորէն պիտի հանդպիմ իմ նշանածիս .»

Տէվօնիօթիս և Փանուրկիաս, հազար հարիւր մարդիկներով, իրենց գիրքերը գրաւեցին թէրմօփիլէի մուտքին մօտ : Տիաքոս, Եաայի եպիսկոպոսը, իր եղբայր Եանիս քահանան և Անդրօնիկէն մօտաւորապէս հինգ հարիւր մարդով Սփէրչեան կամուրջը մնացին :

Եպիսկոպոսը իր օրէնքը տւաւ բանակին, և մատնանըշելով խաչը՝ քաջալերեց անոնք հերոսական խօսքերով : Տիաքոսը յարդանքով համբուրեց խաչը և եպիսկոպոսին աջը : Տեսնելով բարբարոսներու հոսանքը որ մրրկայոյդ կը խուժէր «Ալլա՛հ, Ալլա՛հ», վայրենի պոռչտուքներով, Տիաքոս աղաղակեց : «Վատ մը միայն կը վախնայ այդ աղմուկէն : Անոնք պիտի փախչին մեր առաջին հարւածին :»

«Վերջապէս, եթէ չյաղթենք, Տիաքոս, մէնք պիտի

մեռնինք փառաւորապէս, Երեք Հարիւրին նման,» աղաղակեց Անդրօնիկէն :

— «Իրաւ, դուք քովս էք, իմ աղնիւ բարեկամս : Երբ դուք կը խօսիք, իմ հոգիս յափշտակւած կ'զգայ ինքզինքը : Քովս կեցէք, եղբայր : Քովս կեցէք և դիտեցէք թիւրք ջարդելու :»

— «Ահա՛ ձեր քովս եմ, Տիաքոս . հոս պիտի կռւիմ ես ու

— «Զբաժնւինք,» շշնչաց Տիաքոս, արդէն իր հրացանը ուղղելով մօտեցող բազմութեան :

— «Այսպիսի խմբապեաներով,» ըստ Լամբրոս, «Ոլիմպոսի երկու հարիւր Լեռնցիներ բաւական են այդ խուժանին դէմ :»

Միաք դնելով Տիաքոսի խօսքերուն, անոր զինւորներէն հինգը յիմարանալու չափ գրգռւեցան : «Կեցցէ՛ հայրենինիքը,» աղաղակեցին : Մեր դիակները պատւար մը պիտի ըլլան» : Եւ հինգը վազեցին նեղ կամուրջին վրայ կեցընելու Օմէր Պրիօնի եօթը հազար առնավուտները : Յուսահատօրէն կռւելով, անոնք չուտով սպաննեցան :

Երկու բանակները հանդպեցան իրարու ձեռք ձեռքի : Թիւրք ծանր հեծելազօրքը ինկաւ շւարած ու նորակազմ յոյն հետեւակներուն վրայ, որոնք զուրկ էին հեծելազօրք և հրետանիէ, և փախուստ դարձուցին անոնք :

Տիաքոս կռւեցաւ առիւծի պէս : Տեսաւ որ իր զինւորները կը գշտէին իրենց վրայ յարձակող եօթը հազար տաճիկ զօրքերէն, և փախչելով դէպի բարձր ժայռերը, ուր Փանուրկիաս և Տիկունիօթիս ալ իրենց զօրքերով ապաստան կը փնտոէին, աղաղակեց, «Եղբայրներ, մի՛ վազէք, մի վազէք : Երեք Հարիւրը կը հսկեն ձեղի, անկէ, մտիկ ըրէք : Անոնց ոսկորները կը շարժին ձեր վասութիւնը տեսնելով :»

Իր խօսքերը չէին լսւիր պատերազմի դաշտին վրայ, որ արդէն ծածկւած էր շատ մը յոյն և ատաճիկ մեռելներով : Տակաւին միասին կեցած էին Տիաքոս, Անդրօնիկէ, Եսայի արքեպիսկոպոսը, իր եղբայր Եանիս քահանան և գրեթէ յիսուն զինւոր :

— «Ա՛հ,» աղաղակեց Լամբրոս, բարկութենէն փրփրելով, «այսպէս կը փախչին վատերը : Բայց մենք ինքներս միայնակ թիւրքերուն դէմ պիտի կռւինք :» Եւ սոսկալի հարւածով մը կտրեց ու իր ձիէն վար նետեց թիւրք հեծեալ մը, որ կը վազէր իր վրայ :

Աղմուկը դժոխալին էր։ Աղաղակներ, հառաջներ, սուրերու շաշխւններ, հրացաններու գոռում, թնդանօթներու որոտին կը խառնէին, մինչ փոշիի և ծուխի ամպեր կը ծածկէին պատերազմողները։

Սնդրօնիկէն կը կռւէր ամազօնի մը պէս՝ Տիաքոսի, Եսայիի արքեպիսկոպոսին և իր ֆէտայիներուն քով, երբ գնդակ մը մահացու վէրքը տւաւ եպիսկոպոսին։

— «Ես սպաննւած եմ, Տիաքոս,» աղաղակեց եպիսկոպոս հառաջով մը։ «Բայց կեցցէ՛, թող երկար ապրի աղգը,» աւելցուց և փչեց չունչը։ Երկրորդ գնդակ մը գետին գլորեց անոր եղբայրը Եանիս քահանան։

— «Տիաքո՞ս, Տիաքո՞ս,» աղաղակեցին թիւրքերը և խումբով առաջացան դէպի պէտրճօրէն հագնւած Անդրօնիկէն, յոյներու համբաւաւոր պարագլուխը կարծելով ան։

— «Այո՛, ես եմ Տիաքոսը,» պատասխանեց աղջիկը։ Բորբոքած, անյոդգողդ և յուսահատ՝ աղջիկը բարձրացաւ ժայռի մը վրայ իր վերջին դիրքը գրաւելու վայրագ յարձակումներուն դէմ։

Եինչդեռ աղջիկը կը մաքառէր ուժեղ պէյի մը հետ, որ գաղտնապէս ժայռին վրայ ելած էր վար գլորելու ան, ձիւտոր մը ետեէն սուրով զարկաւ աղջկան։ Լամբրոսը ուժգնօրէն յարձակեցաւ և կարեց տաճիկին ձեռքը, բայց հարւածը, որ Անդրօնիկէն գլուխը կրնար ձեղքել, բոլորովին արդիւած չէր։ Սուրին ծայրը մխւեցաւ անոր քունքին մէջ։ Աղջկան աչքերը գոցւեցան, իր դէմքը անմիջապէս ձերմկեցաւ, իր թէ մեռած ըլլար։ Ականջները այլ ևս չէին զանաղաներ պատերազմողներու ձայներն ու աղաղակները։ Աղջիկը քարէն ինկաւ և գլորւեցաւ սպաննւածներու դէղին վրայ, իր չուրթները մեղմիւ թրասիբուլոսին անունը շնչացին։

Լամբրոս արմաթօլին ալ նոյնպէս ինկաւ, ծանրապէս վիրաւորւած այն ձիւտորին ատրճանակովը, որուն ձեռքը կտրած էր ինքը։

Անդրօնիկէն դեռ շշնչած չէր «Ես Տիաքոսն եմ,» և այդպէսով թիւրքերու յարձակումը իր վրայ հրաւիրած, երբ գնդակ մը ջախջախեց Տիաքոսի աջ բացուկը։ տակաւին եպիսկոպոսն ալ ինկած չէր այդ պահուն։ Իր հրացանը պայթելէն ետք, Տիաքոս պարպեց իր երկու ատրճանակները թշնամու երեսին։ Ապա խնդրեց եպիսկոպոսէն որ սպաննէ զինքը, որպէսողի չիյնայ թշնամու ձեռքը։ Եպիսկոպոսը այդ-

պիսի արարքէ մը սոսկաց, և մինչ կը վարանէր դեռ, ինքն ալ սպաննւեցաւ։ Տիաքոս եպիսկոպոսին մարմինը իբրև պատնէշ մը առաւ իր առջնը, և սուրը ձախ ձեռքին սկսաւ կռւիլ, պոռաւով Օմէր Պրիօնէին։ «Ես եմ որ Տիաքոսն եմ։ Ես ինքս եմ Օտիսսի առաջին փալիքարին։ Զե՞ս ճանչնար իս, Օմէր Պրիօնէ։ Զե՞ս յիշեր ինչ ըրի ես Եանիաի մէջ։ Ճանչցիր հիմա իս այն ատելութեամբը որ ունիմ քեզի համար։»

— «Ճիշդ ան է,» կատաղութեամբ աղաղակեց փաշան։ «Մի սպաննէք, ողջ բռննեցէք զինքը!»

Բոլոր թիւրքերը, որոնք վայրկեան մը առաջ պաշարած էին այն ժայռը ուրկէ Անդրօնիկէն ինկաւ, հիմա յուսահատօրէն խուժեցին Տիաքոսին վրայ։ Համբաւաւոր պարագլուխն հերոսութիւնը այսօր առանին խօսք մըն է արդի Յունաստանի մէջ։ Պէտքը չկայ անոր վերջին կոփւը նկարագրելու։ Իր սուրը կոտրելէն և իր ձեռքը մինչև դաստակը ուռենալէն եաք, կենդանի բռնւած և կամէա տարւած էր, ուր անագորայն թիւրք փաշան կը պատրաստէր անոր պատիմը։

— «Իբա՞ւ դուք այն Տիաքոսն էք որ գերեց թէպէս և Լիվատիան»։ Հարցուց Օմէր Պրիօնէ։

— «Զե՞ս ճանչնար իս, ուրեմն,» պատասխանեց արմաթօլին։

— «Հաշւած էք տարւէ աւարի ձեր կոտորած միւսիւլմաններու թիւրը։»

— «Ես հաշւած եմ որ, եթէ իւրաքանչիւր յոյն նոյնը ընէր, շուտով Մուհամմէտը իր կրօնակիցներէն մէկն անդամ չպիտի ունենար աշխարհիս երեսին։»

— «Կեավո՞ւր, դուն աղտոտ չուն,» աղաղակեց Օմէր Պրիօնէ, վայրագ հարւած մը տալով հերոսի երեսին։

— «Դուք ինձի կը զարնէք հիմա, ինչու որ գերի ինկած եմ։ Քաջ եղիր, փաշան։ Խսկեսիկ առնավուտ մըն էք դուք։ Վայրկեան մը աղատ թողէք իս իմ սուրովս և, այս վիրաւոր վիճակիս մէջ, աջ բազուկս կոտրած, ձեզի ցոյց կուտամ թէ ինչ կ'արժէ յոյն մը։»

Փաշան բարկութեան ու հիացումի խառն նայւածք մը նետեց անոր՝ գլուխէն մինչև ոտքը։ Ապա ըսաւ։ «Տիաքոս, թիւրք եղիք, փատիշահը ինձի պէս փաշաի մը պաշտօնը պիտի տայ ձեզի։»

— «Տարիներով լեռներուն վրայ «քլէֆլ» մը եղած

եմ, ու հիմա, երբ կը կուինք մենք մեր ազատութեանը համար, կ'առաջարկէք որ թիւրք դառնամ,» պատասխանեց Տիաքոս արհամարհանքով :

— «Ցցի զարկէք կեավուրը,» հրամայեց փաշան :

— «Բէքք ինչպէս որ կ'ուզէք,» ըսաւ ազատութեան հերոսը, անտարբերութեամբ մը իր ուսերը թոթւելով, «Որքան որ սոսկալի ընէք իմ մահս, այնքան ալ պիտի անմահացնէք իմ անունս, և այնքան ալ սոսկալի պիտի ըլլայ վրէժխնդրութիւնը որ Օտիսեսը գործ պիտի դնէ ձեր վրայ : Սոսկա՛, Պրիօնէ, իմ վրէժառուէս :»

Մինչդեռ առնավուտ փաշան կ'առաջնորդէր արմաթօլին այն տեղը, ուր ցիցն ու կրակը կ'սպասէին, Տիաքոս երգեց այն երգը որ սիրելի էր Օսսափի և Ոլիմպոսի «Քլէֆթ» . ներուն . —

«Այս ժամուն է որ մահը կ'ընարէ բռնել իս,

Մինչդեռ ծաղիկներ ու կանանչ խոտեր սիրելի են ինծի :»

Սրդարև ամռան սկիզբն էր, և երիտասարդ Տիաքոսը դեռ նոր կետնքի ամռաը կը մտնէր : Տիաքոսը շարունակեց «Քլէֆթ» ներու երգը երգել և միւնոյն ատեն երկինք նայեցաւ . Թէրմօփիլէի կապոյտ երկինքը կամարաձև կ'իջնէր զմայ ելիօրէն գեղեցիկ տեսարանի մը վրայ :

— «Բանէ ցիցը որուն վրայ քեզի պիտի մխեմ,» ըսաւ առնավուտ զինւոր մը Տիաքոսին, միւնոյն ատեն անոր տալով շոմիի բարակ ու երկար ցող մը :

— «Ես չպիտի բռնեմ ձեր ամօթալի չարչարանքներու բարբարոս դործիքը, ըսաւ Տիաքոս, մէկդի նետելով ցիցը, «Ո՞վ առնավուտներ,» աղաղակեց ան, «չկա՞յ ձեր մէջ ճշմարիտ փալիքարի մը, որ ատրճանակով մը սպաննէ իս : Այսպիսի ճիւղային միջոցով մը պիտի առնէք կեանքս ։»

Թիւրքերը միշտ ցոյց տւած են դիւային վարպետութիւն մը պատիժ հնարելուն մէջ : Օմէր Պրիօնէ և առնավուտները գործ դրին աննկարագրելի տանջանք մը, որուն նմանը կը կասկածինք թէ, թիւրքերէն դատ, չգտնւի տասն և իններորդ դարու ուեէ ժողովրդի պատմութեան մէջ :

Տիաքոսը ցիցը զարկին, մահը կամաց կամաց մօտեցաւ անոր ։ բայց տառապանքը հառաջ մը իսկ չհանեց անոր բերնէն ։

Ժէ . Գլուխի

Քօրիկեան Քարանձաւը

Զկայ հող մը աւելի դասական քան Ֆօկիսինը, չկայ դաշտային նկար մը աւելի յափշտակիչ քան Փառնասինը :

Այս պատկառելի և բազմազլուխ լեռը, տարիին մեծ մասը ձիւնազարդ, մարմարէ գտագաթներով, զուրկ կանանչէ և տունկէ, կը ճակատէ ամբողջ կօրնթեան ծոցը, որ անվրդով լիճի մը պէս կը պառկի անոր ոտքերուն տակ : Զախին վրայ կը միանայ Հէլիքօնի և կը ցուանայ Քօփայեան լիճին մէջ : Հեռուն ետեղ ան կը նայի բարձրագագաթ Ոլիմպոսին, որ Արամազդին և հին չաստւածներուն բնակարանն էր :

Մեր ընթերցողները կը տանինք այս պատկառելի լեռը, շրջապատւած քարանձաւներով, կաղնի անտառներով և սեպացեալ անդունդներով, ուր համբաւաւոր գետեր խառնաշփոթ շըուկով մը քարէ քար կ'անցնին փրփրելով, — և դէպի անոր Լիթօրա գագաթը, որուն կ'առաջնորդեն սեպաձև ժայռերուն մէջ փորւած մօտ հազար տասիճաններ :

Լիթօրէաի մօտ է Քօրիկեան քարանձաւը, երբեմն Քօրիկեան յաւերժահարսի բնակավայրը, ուր շատ մը հազարաւոր յոյներ ապաստան գտան Քսէրքսէսի ժամանակ և ուր ծանրապէս վիրաւորւած Անդրօնիկէն փոխադրւած էր Թէրմօփիլէի կափէն քանի մը օր ետք :

Այս քարանձաւը, որ Տէլֆիէն հիւսիս-արևելքէն գրեթէ եօթը մլօն հեռաւորութեան վրայ է, գրաւած էին այն տաեն Օտիսեսը, չարչարւած Տիաքոսին բարեկամը, անոր գօրքերը, անոր գեղեցիկ կինը Հեղինէն, փոքրիկ որդին և անոնց քանի մը աղջականները : Քարանձաւին գիրքը գրեթէ անմատչելի կ'ընէր զինքը ամէն կողմէ ուեէ յարձակումի դէմ :

Շրջակայքին մէջ քարանձաւը ճանչցւած էր այդ ատենները Սև Ծակ անունով : Անոր նեղ անցքին մօտիկ՝ խումբ մը արծիւներ կը թոշտէին ու կ'աղմէկէին բարձրածայն : Յեղափոխութենէն առաջ անձաւին միակ բնակիչներն հզած էին իրենք և կը թէկը թէ անկարող էին մոռնալ թէ մարդիկ արտաքսած էին իրենք անկէ : Սանդուղքով կը բարձրացւէր այն բնակարանները, որ բնութենէն գողցւած էին :

Անձաւը երկու հարիւր ոտք երկայն է և մէջտեղը քա-

ռասուն ոտք բարձր : Այցելուն արտաքին լոյսին օդնութեամբ կրնայ տեսնել կախւած սասփիները , և անձաւին խոնաւ ու անհարթ կողքերը , երբեմն խորափոր , երբեմն առաստաղաձև , և յատակը որ անհարթ կորութիւններ ունի : Ետեւի մասին մէջ կը պղպջայ վճիտ աղբիւր մը :

Քարանձաւին մէջ կային քանի մը տուներ և մթերանոցներ պարէններով ու ռազմամթերքով լեցուն :

Աւելի առաջ երթալով՝ կը հանդպիս ուրիշ մեծ խոռոչի մը , ուրիշ ուրիշ բնական սրահ մը կը մտնես , աւելի մութ քարանձաւ մը , մօտաւորապէս հարիւր ոտք երկայնութեամբ , որ կը պառկի առաջին քարանձաւին ուղղահայեաց անկիւնով :

Հոդ քայլ մը կարելի չէ առնել առանց ջահերու : Քանի առաջ կ'երթառ հոդ , այնքան աւելի խոնաւութիւնը կը ծանրանայ , մթութիւնը կը խոտանայ և տպաւորութիւնը այնքան ալ սարսափելի կը գառնայ : Իրաւցնէ մարդ կը կարծէ որ դժոխքի թագաւորութեան դռան առջև կը գտնէի , և թէ չուտով պիտի թափանցէ տարտարոսի գաղտնիքներուն : Ուղեցոյցի պայծառ ջահին լոյսին տակ կը թւի թէ առաստաղը և կողքերը օփալի , բիւրեղի և ալապաստի գոյներ կը ժայթքեն : Սիւները ծածկւած հին պաստառներով , անասուններու և մարդկային գլուխներու նմանութիւններ բերող բարձրաքանդակներով , որ բնութիւնը ինքը ձեակերպած է անընդհատ կաթիւներէն և որոնց միջոցները ինքը դունաւորած է տեսակ մը անթառամ կանանչով — այս ամէնը կը կազմէր այդ անձաւին թափանցիկ կահ կարասին ու զարդը :

Երբ Տիաքոսի մահը իմացւեցաւ , Օտիսեսը աճապարեց թէրմօփիլէ Օմէր Պրիօնէին հանդպելու համար , բայց վերջինս արդէն դացած էր Տօրիս :

Երկար ժամեր Անդրօնիկէն անզգայ մնաց՝ արիւնով ծածկւած ու աննշմար՝ մեռելներուն մէջ : Կէս գիշերին մօտերը սկաւ սթափիլ : Աղջիկը վերցուց իր ծանր գլուխը և , դողդղալով , զգաց սարսափելի խաղաղութիւնը որ հիմա կը տիրէր գաշտին վրայ , որ քանի մը ժամ առաջ պատերազմի մաքառումին ու աղաղակներուն յանձնւած էր : Վիրաւորներու ու մեռնողներու խուլ հառաջներն աւելի սոսկալի կ'ընէին գիշերը : Սարսափը աւելի սաստկացաւ երբ աղջիկը լսեց կարկաչումը գիշակեր թռչուններուն , որոնք իջած էին իրենց գարշելի խնջոյքին վրայ :

Աղջիկը չէր կրնար հասկնալ թէ ինչպէս խուսափած էր մահէն : Այն մահը որ գիշեր մը առաջ այնքան բազալի էր իրեն , հիմա այնքան ահուելի կ'երեար որ փորձեց ելլալ ու փախչիլ այդ տեղէն , քանի տակաւին արշալոյսը չէր ծագած , երբ թիւրքերը պիտի գային մեռելները կողպատելու :

Աղջիկը ծարաւի պապակէն կը տանջւէր : Ուժը սպառած էր : Ինքը մեռելներուն մէջ կէս կենդանի էր միայն : Բայց և այնպէս յաջողեցաւ ինքոյինքը քարշ տալ մինչև Քալլիտրօմուսի ժայռերուն մօտ : Հոն վիրաւորւած այծեամի մը նման ինկաւ քարանձաւի մը մէջ , ուժասպառ ծարաւէն ու ջերմէն :

Օտիսես և իր զինուրները գտան զինքը օր մը ետք և , երբ քիչ մը կաղդուրւեցաւ , փոխադրեցին Քօրիկեան քարանձաւը :

Գեղեցիկ տաճիկ կին մը , որ քրիստոնեայ մկրտւած էր և կը պահէր իրը պատերազմական գերի , կը թւէր ճերմակ մարգարիտ մը արևակէզ զինուրներուն մէջ : Վատահութեան զգացումը որ անոր երեսը կը ներշնչէր , ստիպեց Անդրօնիկէն անոր հետ ծանօթանալու և վարւելու անոր հետ ինչպէս կին մը կնոջ հետ : Այս բանը միւսներուն նախանձը շարժեց , բայց մանկամարդ կնոջ մէջ ալ գրգռեց բուռն սէր մը Անդրօնիկէին համար :

Նոյն բանը պատահեցաւ նաև օր . Ռ——ին , Օտիսեսի մէկ ազգակցուհուն : Աղջիկը յուսահատօրէն սիրահարւեցաւ այրաբար զգեստաւորւած Անդրօնիկէին , որ հիմա ո՛ր կողմ որ գառնար , երկու կիներէն մէկը կ'ունենար իր ետելը :

Ակիդրները անոնց անվասս խօսակցութիւնը հաճոյք կուտար արքատուհուն : Ստ կը վերյիշեցնէր իրեն թրասիբուլոսին արտայայտութիւնները : Ատ միսիթարութիւն մըն էր , որ պահ մը կը վանէր իր յիշողութենէն իր սիրահարին վիճակը : Բայց երբ ինքը զգաց թէ երկու կիներն ալ բուռն կերպով կը սիրէին զինքը և կը նախանձէին իրարու , Անդրօնիկէն ինքոյինքը գտաւ տարօրինակ ու դժւարին դրութեան մը մէջ :

Սպիտակադէմ Տիամանթօն երկչուտ և զգայնիկ արարած մըն էր , որ կը շառագունէր ամէն անգամ , երբ մէկուն կը մօտենար : Օր . Ռ—— երկարահասակ էր և թիւրդէմ , շատ սկ աչքերով , յօնքերով և մազերով : Անոր ճեերը

աւելի արական էին քան իգական։ Սուլիօթ էր ցեղով։ կին մըն էր, որ պատերազմի կրակը մէկէ աւելի անդամներ տեսած էր, և համարձակ, անդադրում, կրքոտ և շատ անդամ բռուն էր։

Սուտու մը Անդրօնիկէն իր ոտները կը լւար աղբիւրին մէջ, երբ օր ։ Ու— եկաւ իր ջրամանը Լեցնելու։ «Ի՞նչ ճերմակ ու փափուկ ոտներ ունիք, խմբապետ Անդրօնիկոս, բնութիւնը ձեզի կին մը ընելու մտադրութիւնը ունեցած է և սխալմամբ տղայի մը փոխած է։»

Անդրօնիկէն կը պատրաստէր մեկնիլ երբ օր ։ Ու— դպաւ անոր թեկին ու ըսաւ։ «Ինչո՞ւ խոյս կուտաք իդմէ, խմբապետ։ Դուք չատ լաւ զիտէք թէ ի՞նչ կ'ըսէ իմ սիրտս ձեր մասին, թէկ լեզուս չի կրնար ըսել ձիւդ ի՞նչ որ կ'զգամ։»

— «Ես ձեզմէ չեմ փախչիր, օրիօրդ, բայց կը վախնամ թէ մէկը տեսնէ մեզի։»

— «Եթէ կ'ուզէք, կէս բառ միայն ըսէք և զօրավարը կ'ամուսնացնէ մեզի։»

— «Ինչպէս կրնաք ամուսնութեան մասին խօսել, երբ ազգը այսպիսի պատերազմի մը մէջ կը տեսնէք։»

— «Ի՞նչ տարբերութիւն կ'ընէ պատերազմը։ Տասը տարիէ իվեր սուլիօթները կը կռւէին Ալի փաշախն դէմ, բայց մի՞թէ անոնք չէին ամուսնաբար։ Պատերազմի տեն մենք հետեւցանք մարդոց։ մենք երգեցինք «Քլէ Փուներու երգը, մենք հոգ տարինք անոնց պէտքերուն, և երբ մէկը կ'սպաննէր, մենք կը յափշտակէինք անոր ձեռքէն զէնքը, վրէ՛ժ կը գոչէինք ու անոր տեղը կը բռնէինք։ Խմբապետ, չէի՞ք սիրեր ունենալ կին մը, որ ինքն ալ փալիքարի մըն է։»

— «Տարօրինակ կը թւի ինծի,» ըսաւ Անդրօնիկէն, «որ կին մը պատերազմէ երթայ։ Պատերազմի միակ բանն է, որով մարդ մը միայն կրնայ պարծենալ կնոջ մը ներկայութեան։ Եթէ կինը հաւասարի մարդուն ատոր մէջ, կինը անմիջապէս անոր գլխաւորը կը դառնայ», աւելցուց ան, անզուսպ խնդուքով մը։

— «Վրա՞ս կը խնդաք, խմբապետ։ Ինծի կը թւի թէ փոխանակ իմ վրայ գուրգուրալու, կը խնդաք վրաս։ Զէ՞ք սիրեր սուլիօցի կիները։ Դուք Տիամանթօի պէս տեսակ մը գիրդ կատու կ'ուզէք։ Եթէ զիտնայի թէ ան է պատճառը որ գուք բնաւ կարենրութիւն չէք տար ինծի, ես ու-

նոր այնպիսի բան մը կուտայի որ շուտով չէր կրնար մոռնալ,» աւելցուց սուլիօցին, աւելի ու աւելի բորբոքելով։

— «Աստւածածինը վկայ, ես ամէնապղտիկ սէր անդամ չունիմ Տիամանթօին համար,» ըսաւ Անդրօնիկէն։ Ես հանդիսաւորապէս կ'երդնում, որ բնաւ պիտի չամուսնանամ անոր հետ։ Ուէ միտք մի՛ ունենար, ուրեմն, անմեղ աղջկան ֆնասելու։»

— «Կրնաք հաւտալ ձեզի,» հարցուց օր ։ Ու— ուրախ նայւածք մը պլազնելով իր սև աչքերուն մէջ։

— «Կրնաք հաւտալ ինծի։»

— «Դուք բնա՛ւ բնա՛ւ չէ՞ք սիրեր ան։»

— «Ես սէր չունիմ անոր համար, բարեկամական զգացումէ մը զատ, ձիւդ ինչպէս ունիմ այդ զգացումը անձաւին մէջ գտնուզ բոլոր միւսներուն համար։»

— «Եւ այսպէս ուրեմն դուք երբեք կնութեան չպիտի առնէք ան։»

— «Երբե՛ք։»

— «Իմ միտքս քիչ մը հանդարտիլ սկսաւ։ Լսեցէք ինծի, խմբապետ Անդրօնիկոս։ Ես պատերազմէ զատ ուրիշ բաներէ ալ կը հասկնամ։ Եթէ երբեք մենք ձգենք մեր զէնքերը և երկիրը հանդարտի, ես ամէն բան կրնամ ընել թէ տան և թէ դաշտին մէջ։ Եւ գերիի մը պէս պիտի գործեմ։ Բայց մէկ համբոյր մը տէք ինծի։»

— «Ի՞նչ կ'ըսէք։ Մեզի կը տեսնան։»

— «Անոնք չեն տեսնար մեզի։ Մի վախնաք։ Դուք գնդակէ չէք վախնար, մինչդեռ պղտիկ համբոյրէ մը կը վախնաք։ Տեսնան չտեսնան՝ ես պիտի համբուրեմ ձեզի։ Եւ բանելով Անդրօնիկէին ձեռքը, համբուրեց անոր աչքերը յանկարծական մոլեգնութեամբ մը։

Անդրօնիկէն անմիջապէս խնդալով վաղեց փախաւ։

— «Դուք կը խնդաք վրաս,» ըսաւ սուլիօցին, «բայց ես պիտի համբուրեմ դեռ ձեր շրթունքն ալ։»

Անդրօնիկէն չատ քայլ առած չէր, երբ հանդպեցաւ զօրավար Օտիսկսին։

— «Ո՞ւր էիք, խմբապետ։ Իմ կինս ու ընտանիքս քիչ մը հեռուն գացած են օդ առնելու համար։ Ինչո՞ւ չէք երթար ու ընկերակցիր անոնց։»

— «Ուրախութեամբ,» պատասխանեց աղջիկը։ ձիւդ նոյն պահուն Տիամանթօն եկաւ և արտօնութիւն խնդրեց դուրս երթալու։

— «Դուք երդւընցեր էք օր . Ու—ին թէ դուք բնաւ կարեռութիւն չէք տար ինձի,» ըսաւ աղջիկը դողդոյուն շրթունքով, անձաւէն դուրս ելած չելած :

— «Ի՞նչպէ՞ս : Խսեցի՞ք մեր խօսակցութիւնը :»

— «Ամբողջովին : Եւ անոր լիրը համբոյրը : Ես պահւըտած էի սառիկներուն ետե :»

— «Ես միենոյն երդումը որ օր . Ու—ին ըրի, քեզի ալ կ'ընեմ, իմ գեղեցիկ Տիամանթօս : Ես չեմ սիրեր զինքը, ոչ ալ բնաւ պիտի ամուսնանամ անոր չետ :»

— «Սիրահարած է՞ք բնաւ, խմբապետ :»

— «Ի՞նչո՞ւ կը հարցնէք :»

— «Որովհետեւ եթէ սիրահարած ըլլայիք, պիտի գիտնայիք թէ ի՞նչ կը նշանակէ ատ :»

Անդրօնիկէն կանգ առաւ, գորովալիր նայւածք մը նետեց մանկամարդ Տիամանթօին : Իր սիրուը, որ չորցած էր պատերազմի սարսափներով, կակցաւ : Իր կանացի զգացումները արթնցան, և իր աչքերը արցունքով լեցւեցան :

— «Ի՞նչ : Կուլա՞ք, խմբապետ : Միթէ հարցումս ձեր ապառաժէ սիրուը հալեց : Զեր մելամաղ ձոտութիւնը և ձեր լոռութիւնը կ'ապացուցանեն թէ դուք սիրահարած էք : Եթէ իրապէս ճշմարիտ է, ես նորէն ձեր երեսը պիտի շնայիմ, երբ ձեզի պատմեմ իմ զգացումներս :»

— «Կեցի՞ք,» ըսաւ Անդրօնիկէն : Ժայռի մը վրայ նըստելով, իր երեսը պահեց ձեռքերուն մէջ ու հեկեկաց :

— «Եթէ գիտնայի որ իմ խօսքերս այսքան վիշտ պիտի պատճառէին ձեզի, բնաւ չէի խօսեր : Դուք շատ ապերջանիկ եղած պէտք է ըլլաք, խմբապետ : Ես ատ կը տեսնամ : Հիմա ես ալ կուլամ, ոչ ինձի, այլ ձեզի համար :»

— «Տիամանթօ, մի՛ լաք : Իմ արցունքներս միայն ջըղայնոտութենէ առաջ կուգան : Զէ՞ք տեսնար ինչպէս կը խնդամ,» և իր շրթունքները գալարւեցան բռնազբոսիկ խընդուքով մը :

— «Զղայնոտութենէ չէ ատ : Զեր հոգիին խորը անձկութիւն մը ունիք, որ կ'իշխէ ձեզի : Մի պահէք ան իդմէ : Ես կրնամ ըսել ճիշդ թէ ինչպէս կ'զգաք դուք : Ո՛վ գիտէ, թերես ես կրնամ օգնելու ձեզի : Ես կ'ուզեմ օգնել ձեզի բոլոր սրտովս :»

— «Դուք հրեշտակ մըն էք, իմ սիրելի Տիամանթօս, բայց ան որ ես կը սիրեմ, այլ ևս այս աշխարհիս մէջ չէ : Ո՛հ, բարեկամս, ես կը սիրէի զինքը և կը սիրէի խենթի

պէս : Ո՛ւր են իմ ոսկեղէն օրերս : Անցած տասը ամիսները ծերացուցին իս : Ես քառասուննոց կնոջ մը կը նմանիմ, և դեռ քսան ալ չկամ :»

— «Խմբապետ, դուք խենթեցեր էք : Ահա՛ դուք ձեզի կնոջ մը հետ կը բաղդատէք, և տակաւին, եթէ կնոջ մը զգեսաները հագնիք, բոլոր այլ մարդիկը պիտի սիրահարին ձեզի : Զեր երեսը իմինէս աւելի երիտասարդ կ'երենայ : Արքա՞ն ատենէ իվեր հայելիի մէջ նայած չէք :»

— «Հայրս ու եղբայրս կորսնցնելէս իվեր բնաւ հագուստներս գրեթէ հանած չեմ, զէնքերս մէկդի դրած չեմ, հայելի նայած չեմ :»

— «Երբ անձաւը երթանք, ձեզի կուտամ փոքրիկ վենետիկեան հայելի մը : Զեր դէմքը տեսնալնուդ, պիտի յիշէք թէ որքան վայելուչ էք և պիտի համոզւիք թէ մարդիկ սխալւած չեն, երբ ձեզի կը սիրահարին, ձեզի տեսնալնուն պէս :»

Անդրօնիկէն մեղմիւ նայեցաւ աղջկան :

— «Ուրեմն դուք պղտիկ հայելի՞ մը ունիք :»

— «Օտիսւոին քովը գալ էս իվեր ունիմ : Զայնիձախն Սլի փաշախն քրոջը կը պատկանէր ան :»

— «Ո՞րը կը նախընտրէք — հարէ՞մը, ուր առաջ էիք, թէ հոս :»

— «Ո՛հ, Քրիստոսի կրօնը շատ աւելի լաւ է : Ես ըստիպւած չեմ երեսը քօղ անցընելու : Թուունի մը պէս աղջատ եմ հոս : Ասկէ զատ, տիկ զեղինէն և զօրավարը կը սիրեն իս և կ'ուզեն էրիկ մը գտնալ ինծի :»

— «Ուրեմն դուք ուեէ մէկը որոշած չէք դեռ :»

— «Ոչ : Ոչ ալ պիտի ընտրեմ բնաւ : Ան որ կը սիրեմ երդւած է բնաւ չամուսնանալ ինձի հետ,» աւելցուց աղջիկը, իր աչքեռը գետնին յառելով :

— «Դուք անկեղծ կը խօսիք հետս և անմեղ էք, Ունիք ուեէ բարեկամ մը, որուն կրնաք վստահիլ :»

— «Որքա՞ն կը փափաքիմ որ ունեցած ըլլայի : Բայց, որովհետեւ թիւրք եղած եմ, այս տեղի կիներէն ոչ մէկը կը հասկայ թէ ես ալ ճիշդ իրենց պէս մէկն եմ :»

— «Ես ձեզի պէտք ունիմ, իմ սիրելի Տիամանթօս», ըսաւ Անդրօնիկէն ու քաղցրութեամբ իր բաղուկները անցուց անոր չուրջը : Մի վախնաք : Մի փախչիք : Ես ալ ճեղի պէս կին մըն եմ, բայց ծպտած առնական հագուստներով : Պարագաները ստիպած են իս այսպէս հագնեհլու :»

Համառօտիս Անդրօնիկէն պատմեց թէ ո՛վ էր ինքը և  
ինչպէս եկած էր հոս :

— «Բայց դեռ չեմ կրնար հաւատալ ատոր : Թող տուր  
որ այդ համբոյրները մարեն սրտիս ծարաւը : Բնաւ պիտի  
չմոռնամ այն քաղցր երազները, որ ունեցած եմ ձեր պատ-  
ճառով,» ըստ Տիամանթօ :

Անդրօնիկէն համբուրեց ան նոյն յուղումով : Ինքը  
այր մարդու մը սրտին պէտքը կ'զգար, բայց գոնէ այս կինը  
կար հոս, որուն կրնար բանալ իր տառապանքներու պատ-  
ճառթիւնը, և որ, եթէ չէր կրնար խրատել, գէթ կրնար  
միտիթարել զինքը :

— «Ի՞նչ գժբախտութիւն, Տիամանթօ, որ մենք չենք  
կրնար այսպէս ամէն օր հանդպիլ և խօսիլ : Անձաւին մէջի  
ամէնքն ալ իրենց աչքերը մեր վրայ յառած են ու կը կաս-  
կածին մեզի : Զե՞նք կրնար հանդպիլ գիշերը :»

— «Շատ գժւար է, բայց այդ բոլորին հետ մէկտեղ ես  
պիտի ջանամ գալ և ձեզի գտնել այս գիշեր ուր որ էք :»

— «Ջանա, կ'աղաշեմ : Կ'ուղեմ խորհրդակցիլ ձեզի  
հետ : Ես մտադիր եմ հառկցնել զօրավարին կնոջը իմ ո՛վ  
ըլլալս, և այս ծպտանքը մէկդի նետել :»

— «Աստծու սիրուն մի՛ ընէք ատ : Դուք կորսւած կին  
մը պիտի ըլլաք եթէ այդպիսի բան մը ընէք . բայց տեսէք  
անոնք կուգան : Անպատճառ ձեր քով կուգամ այս գիշեր :»

Քանի մը վայրկեան երք, խումբին միւս անդամները  
միացած էին անոնց :

### ԺԼ. ԳԼՈՒԽ

#### Տ Ի Մ Ա Ն Թ Օ Ք Ա Ր Է Թ Օ

Օտիսեը լիվատիացի համբաւաւոր Անդրուցոսի որդին  
էր, կամբոս Քացոնիսի ընկերը . որ երբեմն կատարինէ իւի  
ծովակալն ու Մանափիշանն եղած էր, և վերջերն ալ Միջերկ-  
րականի վրայ ծանօթ ծովահէն մը : Դուռը խարդա-  
ւանքով բռնեց Անդրուցուը և դատապարտեց թիավարու-  
թեան, ուր մեռաւ 1797 ին : Ինքզինքը թիւրքերուն աչ-  
քին այնքան ահեղ երեցուցած էր որ, երբ զօրավար Ապէր  
Տուպայէ կը ջանար անոր արձակումը ստանալ, «Քափուտան  
փաշա» Քիւչիկ Հիւսէինը պատասխանեց . «Ես կը նախընտ-  
րեմ ձեզի երեք միլիոն դրուշ տալ, քան այդ մարդը :»

Օտիսես ծառայեց եանինափի Ալի փաշափի ձեռքին տակ,  
և մասնակցեցաւ անոր Մուխթար և Վէլէս զաւկներու ցոփի  
կեանքին . միւս կողմէն Տիաքոսի և Սթունարիսի հետ ար-  
մաթօլիի կեանքը վարեց : Եւ դարձաւ բարիին ու չարին  
տարօրինակ խառնուրդ մը :

Այնքան արագընթաց սաներ ունէր, որ կ'ըսւէր թէ  
կրնայ արաբական ձիու մը հաւասար վազել : Վայելուչ  
էր ինքը և բարձրահասակ : Դէմքը աղնիւ ու արտայայ-  
տիչ, մազերը ոսկերանդ չագանակոյն, պեխը խոշոր ու  
խիտ, մորթին գոյնը պայծառ, բայց արևակէզ : Իր հուժ-  
կու անդամները ու ժի և ճապուկութեան զարմանալի խառ-  
նուրդ մը ցոյց կուտային : Այժմապետ եւֆէխին ըսածին  
համեմատ, անոր ձեռքերը ամէնագեղեցիկն էին որ երբեք  
մարդ մը ունեցած ըլլալը :

Թէև անգրագէտ, կ'զգար իր անւան մեծութիւնը, և կը  
ներշնչւէր իթակէի հոմերական թագաւորէն ստորագալա-  
չերկնալու տենչով : Բայց գժբախտաբար իր վայրագ և ան-  
գուսալ նկարագիրը, որ առաջ եկած էր թիւրքերու հետ ու-  
նեցած երկարատև մտերմութենէն, իր քմահաճ կամքը որ  
կը ջանար ուրիշներու վրայ պարտաւորել իրրե օրէնք, իր  
խորաթափանց, կասկածելի և չափազանց բծախնդիր գատո-  
ղութիւնը, և մանաւանդ վիճարանութեան համար իր ունե-  
ցած անմիտ ադահութիւնն ու կիրքը, բաւական էին փճա-  
ցնելու մարդը : Ան, իր կարգին, համարւեցաւ Յունաստա-  
նի փրկիչը, սիւսիւլմաններու սարսափը, որոնք «Կեավուր  
փաշա» կ'անւանէին զինքը, և վերջապէս դաւաճան մը իր  
հայրենիքին :

Գրաւիչ ձեւեր ունէր ան, քիչ մը իտալերէն և լաւ ալ-  
պաներէն կը խօսէր, կը հագնէր անպաճոյճ, բայց մոլու-  
թիւն մը ունէր որսի, ձիերու և չուներու համար :

Քօրիկեան անձաւը վերագաւնալուն՝ Անդրօնիկէն գտաւ  
զինւորները իրենց հրացաններովը զբաղած : Այն լուրը  
թէ Օմէր Պրիօնէն, փքացած Թէրմօփիլէի մէջ իր տարած  
յաղթանակով, կը պատրաստւէր Պէօթիա և Փէլօփիօնէս  
արշաւել, ստիպեց Օտիսեսը արագօրէն առաջ խաղալ պար-  
տելու համար ան :

Փանուրկիաս, Տիվունիօթիս և ուրիշներ, որ Թէրմօփի-  
լէի կուին մէջ հրամանատարութեան պաշտօն վարած էին,  
համաձայնեցան անոր հետ միանալ կրավիտի պանդոկին  
մօտ :

Գրեթէ գիշեր էր : Արեւ հեռացած էր անձաւէն՝ ներսիններուն ընթրիքի նստելէն առաջ :

Օր . Ռ.— մտայոյզ կ'երենար : Իր դէմքին յուղւած արտայայտութիւնը լուրջ բան մը կը նախազգացնէր : Երկար ատեն կատարելապէս լուռ մնաց ինքը : Բոլոր միւսները առաջիկայ կռւի մասին կը խօսէին :

Յանկարծ կարուկ կերպով մը ըստաւ ան . «Վաղւայ կը ուին մէջ ես փառք վաստկելու եմ : Ես կ'ուղեմ ճիշդ անգամ մը ցոյց տալ խմբապետ Անդրօնիկոսին թէ ի՞նչ կ'արժէ սուլիօյի կին մը :»

— «Խմբապետ Անդրօնիկոսը բաւական կը ճանչնայ սուլիօյի կիները,» ընդմիջեց Օտիսես, բայց մեր այսօրւայ պատերազմներուն մէջ կիներ չեն կրնար մասնակցիլ :»

— «Ինչո՞ւ չեն կրնար : Ինչպէ՞ս ուրեմն կասքարինա վուվուլինա իր սեփական նաւատորմիղն ունի, որով այս պահուս Մօնէմվասիան պաշարած է : Ինչո՞ւ Մանթօն խըմբապետ ըլլալու կարող է : Ինչո՞ւ Քօնոթանցա Զաքարիս . . .»

— «Մի՛ բարկանաք, օրիորդ, վուվուլինա և Մանթօ իրենց միջոցներն ունին վուվուլինա ունի շատ մը առեւտըրական նաւեր, որոնք ինքը պատերազմանաւերու փոխած է :»

— «Մի՛թէ ես փալիքարի չեմ : Մի՛թէ ես այս գործին մէջ եղած չեմ տասը տարեկանէս իվեր : Համրեցէք այն պատերազմները որոնց մէջ ես գտնւած եմ և տեսէք թէ ես աւելի վնաս տւած չե՞մ թիւրքերուն քան Մանթօն և վուվուլինան :» Ապա սկսաւ երկար թւու մը սուլիօյի կիներու հերոսական գործերուն :

— «Ես դիտեմ ատոնք,» ըստաւ Օտիսես ժպատալով : «Բայց այն ատեն թիւրքերը եկան ձեզի արտաքսելու ձեր բերդերէն և երկրէն, և դուք բոլ որդ ալ կամ պատի սպաննէիք, կամ պիտի յաղթէիք : Հիմա, գանք մեղի, մենք ենք որ զէնք փերցուցած ենք և կ'երթանք անոնք դուրս վանելու : Ուստի կիները պէտք է սպասեն իրենց տուներուն մէջ մեր յաղթանակին :»

— «Ամօթ է, խմբապետ, դուք իմ կեանքո կը մթնեցրնէք : Խորհեցէք որ ես, հակառակ ամէն բանի, լաւ հայրենասէր մըն եմ : Խորհեցէք թէ որքան վնաս կ'ընէք հայրենիքին, հակառակելով ևնոնց, որոնք կ'ուղեն մեռնիլ անոր համար :»

Օր Ռ.—ի դիմագրութիւնը այնքան էր, որ Օտիսես ստիպւեցաւ վերջապէս տեղի տալ և ըստ թէ կրնայ ընել ինչպէս որ կր փափաքի :

Բոլորն ալ զէնքի կոչւած էին, այնպէս որ ամէնքն ալ կանուխէն քաշւեցան պառկելու :

— «Այսպէս, խմբապետ Անդրօնիկոս,» ըստաւ սուլիօյին, թեթև մը գաղելով արքատիացի պղջկան ուսին, «Չուտով կոիւ մը պիտի ունենանք : Ես ըու մօտդ պիտի կուիմ վիշապի մը պէս : Կը փափաքի՞ս որ ես քու մօտդ կենամ և միասին յարձակինք թշնամուն վրայ :»

— «Ինչո՞ւ չէ,» պատասխանեց Անդրօնիկէն, «Գիշերարի» մաղթելով :

Ժամ մը ետք ձայն չէր լաւ իր խորունկ անձաւին մէջ, աղբւրներու կարկաջէն և զինւորներու ծանր չնչառութենէն զատ : Անձաւին կողքերը ամրացած ճրագներու աղօտ լոյսը՝ սառիկներուն կուտար երեսոյթը ջուրի սաւանի մը, որուն վրայ կ'իյնան լուսնի չողերը :

Անդրօնիկէն չկրցաւ քնանալ և անհանգիստ՝ կը խորհէր վաղւայ կուի մասին : Գաղտնի վախ մը կը դրդէր իրեն խոյս տալ այդ կուէն, եթէ հնար էր :

Զինւորներու մահիճները դուրսի անձաւին մէջ էին, և կիներունը ներսինին, որուն մուտքը թանձր վարագոյրով մը գոցւած էր :

Անդրօնիկէին մահիճը առաջին անձաւի անկիւնին մօտ պղտիկ հիւղի մը մէջն էր՝ վարագոյրին մօտ : Կիներուն բաժինը՝ երկրորդ անձաւին մէջ՝ լուսաւ որւած էր աւելի ճրագներով, և հոն կը հակէր ինքը Օտիսես, որուն հիւղը կը գտնւէր անձաւին կերգոնը :

Օր . Ռ.— անքուն և անհանգիստ կերպով կը դառնար իր մահիճին վրայ : Մանկամարդ Տիամանթօն մեղմիւ սողալով գէպի վարագոյրը, յաղողեցաւ անոր հասնիլ առանց տեսնելու :

Վայրկեան մը ետք Անդրօնիկէին մօտ կը գտնւէր ան, և ծածկւած էր լայնածաւալ վերմակին տակ : Մէկէնիմէկ Տիամանթօն ըստաւ անոր, «Զէ՞ք կրնար շատ հիւանդ ձեւանալ, այնպէս որ բանակին հետ չերթաք :»

— «Անոնք պիտի խորհին թէ ես վատ մըն եմ : Լաւ է, կարծեմ, իմ գաղտնիքս պարզել հրամանատարին, կնոջը :»

— «Աստւածածնի սիրուն, կը խնդրեմ որ այդպէս չընէք : Իմ պատմութիւնս պիտի հասկցնէ ձեղի թէ այդ-

պէս ընելով ինքզինքնիդ կորստեան կը մասնէք : Ես աղջի-  
կըն եմ տաճիկ նէքիպէին և նափուիցի Քարէթօին, որ եա-  
նիաի Ալի փաշաին հրետանիներուն պետն էր : Դուք լսած  
ըլլալու էք իմ ծնողքիս մասին : Խօրս եղերական մահը  
ամբողջ Եփիրոսի մէջ մեծ յուղում առաջ բնրաւ :»

Անդրօնիկէն սարսափեցաւ, սեղ մելով Տիամանթօն իր  
կուրծքին ու փսփսաց . «Ի՞նչ : Դուք նէքիպէին աղջիկն  
էք :»

«Այո՛, Եանինափ բռնակալին պայծառ օրերուն մէջ,  
հայրս, մինչդեռ հրետանիի պաշտօնեայ մը, հանդպեցաւ և  
անձնւիրաբար սիրեց գեղեցիկ նէքիպէին, որը թիւրքերը կը  
կոչէին վարդ ժը աւելի գեղեցիկ քան Ֆէրիստանի դրախտին-  
ները : Իմ դժբախտ անձս անոնց սիրուն զաւակն է : Էլմաս  
անւանեցին իս, յունարէն Տիամանթօ կամ Ադամանդ : Մի-  
այն տասն և եօթը տարի ետք Ալի փաշան իմացաւ անոնց  
յարաբերութիւնները : Բայց որովհետեւ ան շատ կը սիրէր  
հայրս, ասոր կատարած երկար ծառայութեան համար, ստի-  
պեց որ միւսիւլման դառնայ և ամուսնանայ նէքիպէին  
հետ, բայց չյաջողեցաւ :

«Ապա Թահիր Ապաս, փաշաին գաղտնի խորհրդատուն,  
քատիին առջև ամբաստանեց անոնք : Մայրս մահւան դա-  
տապարտւեցաւ՝ քարկոծումով, իսկ Հայրս՝ կենդանի այրը-  
ւելու :

Երեք տարի առաջ, բզկտեցին մօրս երեսի քողը, — կը-  
րօնական մեծ անպատւութեան նշան մը թիւրքերուն մէջ,  
— վրան անցուցին երկար ճերմակ շապիկ մը և բոկոտն  
տարին Եանինաէն դուրս : Հոն ծակ մը փորած էին հորի  
մը ձեռով, մայրս անոր մէջ դրին, և մինչև վիզը հողով լե-  
ցուցին, այնպէս որ միայն գլուխը կընար երեալ գետնին ե-  
րեսը :

«Այնքան կը սարսիմ որ հազիւ կրնամ շարունակել,  
Անդրօնիկէն,» աւելցուց Տիամանթօ, արցունքով թրջելով  
իր բարեկամին երեսը : «Ի՞նչ կը խորհիս : Երկար տաեն ան-  
գթօրէն քարկոծելէն ետք՝ իսեղճ կինը դեռ ողջ էր . սե  
առնավուտի մը գութը շարժելով՝ մեծկակ մարմարէ քար մը  
իր երկու ձեռքերով առաւ և նետեց անոր գեղեցիկ դլխուն  
վրայ :»

— «Ես լաւ կը յիշեմ դէպը,» փսփսաց Անդրօնիկէն,  
ջղածումով մը : «Այնքան յուղում առաջ բերաւ ան, ամ-  
բողջ թիւրքիոյ մէջ : Բայց ինչպէս փախաւ հայրդ :»

— «Մինչդեռ դէպի կրակը կ'առաջնորդէին հայրս,  
խումբ մը առնավուտներ ազատեցին զինքը : Քանի որ Ա-  
լի փաշան անոր պէտքը կ'զգար մեծապէս, արհամարհեց  
այն կրօնամոլական յուղումը որ մօրս համար ունեցած  
հօրս սէրը յուզած էր Եանինաի մէջ, և ետ առաւ զինքը :  
Ընդհանրապէս անոր ուր ըլլալը գիտցւած չէր, այնպէս որ  
առհասարակ մեռած կը կարծւէր : Անցեալ տարի, սակայն,  
երբ սուլթանին բանակը պաշարեց Եանինան, հայրս կրկին  
երեցաւ աշխարհիս մէջ : Ոչ միայն ատ, այլ և հրամանա-  
տար էր Եանինաի մէջ : Զիմա զինւորական այն ճարտարա-  
գէտն է, որ այնքան հերոսաբար պաշտպանեց Եփիրոսի  
մայրաքաղաքը :»

— «Ծնողքդ ճանչցար բնաւ, Տիամանթօ :»

— «Մայրս անդամ մը միայն տեսայ, բայց առանց գիտ-  
նալու թէ իմ ինչս էր ան, իսկ հայրս բնաւ տեսած չեմ:  
Ես հազիւ երեք ամսւայ էի, երբ ընծայ տրւեցայ Զայնիմա-  
ին, կարտիօնի համբաւաւոր վագրուհին, Ալի փաշաին  
քրոջը :

«Երկու եղերական պատահար իս անոր ձեռքը նետեցին :  
Մէկը կը վերաբերի իր տղուն, էլմասին, միւսը՝ գեղեցիկ  
բայց ապերջանիկ Եփրօսինէին :

«Զայնիման այն տաեն Արկիրօքասթրօի փաշաի կինն էր :  
Ալին, որ ամէն միջոց կը փնտոէր այդ փաշայութեան տի-  
րանալու, գրգուեց Սիւլէյմանը՝ փաշաին եղբայրը՝ նենգու-  
թեամբ սպաննելու ան : Իբր վարձատրութիւն խոստացաւ  
մեծ հարսութիւն և իր համբաւաւոր քոյրը, որուն հետ  
դիտէր թէ ապօրինի յարաբերութիւններ ունեցած էր ան :  
Սիւլէյման, իր եղբօր հետ առաջին հանդպելուն, սպաննեց  
ատրճանակով մը, որու ձայնէն Զայնիման երեցաւ և իր է-  
րիկը գտաւ իր եղբօրը բազուկներուն մէջ : Եղբայրասպա-  
նը ապա նետեց իր վերաբերի Զայնիմաին վրայ, որ կը նը-  
շանակէ, մահմէտական սովորութեան համեմատ, թէ  
կիութեան առաւ ան :

Այս անբնական միութեան պտուղը տղայ զաւակ մըն  
էր, որուն նոյն անունը տրւած էր ինչպէս ինծի — էլմաս :  
Իմ անունս է պատճառը որ իս Զայնիմաին ձեռքերուն մէջ  
ձգեց :

«Մանկութեան ատենս Եփրօսինէ անուն մէկը շատ մը  
տարածայնութիւններու պատճառ եղաւ Եանինաի մէջ :  
Ան Գարբիէլ արքեպիսկոպոսին եղբօրը աղջիկը և հարուստ

յոյն վաճառականի մը հարսն էր, որոնք վիճննա փոխադրւեցան անոնց ամուսնութենէն քանի մը տարի ետք : Մուլիթար փաշա, Ալիին տղան, սիրահարեցաւ անոր և լքելով իր հարէմը, գիշեր ցորեկ անոր ոտքերուն տակ կը գտնէր : Մուլիթարի կիներուն դանդատները իր հայրն ալ հետաքրքրեցին Եփրոսինէն տեսնելու համար : Եւ Ալին ալ տեսնելուն պէս մոլեգնօրէն սիրահարեցաւ այդ կնոջը :

«Անկէ ետքն էր, որ ճիշդ նոյն օրը հրամայեց Մուլիթարին թողուլ Եանինա և քալել Աղբիանուպօլիսի ձիօրմիմ փաշաին վրայ : Բայց վայրադ Ալիին ոչ խոստումները, «չ ընծաները, ոչ ալ սպառնալիքները կրցան նուաճել Եփրոսինէի ընդդիմութիւնը : Ան միայն Մուլիթարը կը սիրէր և անոր համար միայն կ'ապրէր : Վերջապէս Ալի փաշան բանտարկել տւաւ Եփրոսինէն և տասն և վեց ուրիշ յոյն կիներ, սպատրւակելով թէ անոնք քաղաքին պատիւը կ'աղարտէին : Երեք գիշեր ետք անոնք ջրախեղդ ըրին Եանինաի լճին մէջ, բայց Եփրոսինէն սարսափէն մեռաւ ջուրը ձգւելէն առաջ :»

— «Ի՞նչ ճիւաղ մըն է Ալին,» ըսաւ Անդրօնիկէն հառաչով մը :

— «Այս կիներուն մահը այնպիսի սարսափի մը պատճառ դարձաւ, որ ոչ մէկը կը համարձակէր բան մը ընել անոնց անօդ զաւկներուն : Անոնք կը թափառէին փողոցէ փողոց, արտասւաթոր ու մերկ, և կը ներկայացնէին խղճալի տեսարան մը : Ես այն ատեն դեռ մանուկ էի ։ Մայրս, որ իս աշխարհ բերաւ մեծ նեղութիւնով և հազիւ կարող էր հարէմի կասկածէն խուսափելու, չէր կրնար գաղտնի պահէլ իս : Իր սէրը ինծի համար՝ պիտի մատնէր զինքը, եթէ լքւած տղաներուն վիճակը չփրէիր զինքը :

«Գաբրիէլ, այն ատեն Եանինաի արքեպիսկոպոսը և Եփրոսինէի հօրեղբայրը, ինչպէս ըսած եմ, ինդրանքներով և ընծաներով արտօնութիւն ստացաւ Ալիէն փողոցներէն հաւաքելու թշւառ մանկիները : Ալին խոստացաւ որ ոչ մէկը վնաս պիտի կրէ, եթէ ատոնց բարութիւն ընէ :

«Մայրս օգտւեցաւ առիթէն և անմիջապէս իս ցոյց տըւաւ հարէմի կիներուն, ըսելով թէ ես ալ այն մանուկներէն մէկն էի որ ինքը վերուցած էր փողոցներու մէջէն :

«Էլմասը, Զայնինաի տղան, իր վայրենի մօր կուռքն էր : Կինը զարդացուց անոր հոգիին մէջ բոլոր այն ախտերը, որոնց չնորհիւ, ինչպէս ինքը տեսած էր, իր եղբայրը վէզիրութեան աստիճանին կրցած էր բարձրանալ :

«Փէթրսպուրկի արքունիքը այն ատեն Ալի փաշաին գէմ կը բողոքէր Բ. Դուան : Յունական կղզիներու և Վութրութուսի — որ այն ատեն ոռւսական հովանիին տակն էր — բնակիչներուն վրայ անոր կառարած ձնշումներուն համար : Գոհացում տալու համար այս գանգատներուն՝ սուլթանը Ալի փաշաի ձեռքէն առնելով Թէսալիան, տւաւ անոր քեռորդուն՝ կլմաս փաշաին, Զայնինաի տղուն :

«Այդ կինը, իր եղբօրմէն պակաս անխիղճ չըլլալուն, անմիջապէս գաղափարը յղացաւ տղան իր քեռիին տեղն անցնել : Զայնինա անկարող էր իր զգացումները զսպելու, և Ալին գիտցաւ ամէն րան, ու անոր նենդութեան վարձատրութիւնն ալ տւաւ : Ալին չյայտնեց սակայն ամէնափոքը կասկած անդամ և գեղեցիկ ընծաներ խրկեց իր քեռորդուն, որոնց մէջ նաև շատ փարթամ մուշտակ մը : Եւ ապա յայտարարեց որ ինքը Թրիքալա պիտի երթար չնորհաւորելու ան, իր նոր պաշտօնին առթիւ :

«Հպարտ մայրը պաշտօնատաւութեան օրը Էլմաս փաշան զարդարեց խրկւած մուշտակովը : Ատ կը պատկանէր աղջկան մը որ ծաղկախտէ մեռած էր քիչ առաջ : Էլմաս փաշան ախտին թոյնը առնելով՝ շաբթւան մը մէջ մեռաւ : Անկարելի է նկարագրել անոր մօրը կատաղութիւնը : Եանինա եկաւ և փորձեց սպաննել զաւկին բժիշկը : Ալի փաշան մեծ կարեկցութիւն ցոյց տւաւ անոր և նորէն ետ՝ պալատ խրկեց զինքը :

«Եանինա քաղաքը թողնելէն քանի մը օր առաջ կինը լսեց իմ էլմաս անունս : Տեղեկացաւ թէ ով էի և մօրմէս ուզեց իս : Մայրս չամարձակեցաւ մերժել, և այսպէս ովզ ան իս իր պալատը տարաւ : Ես չեմ յիշեր իմ մայրս կամ այդ օրերը, իմ յիշողութիւններս կ'սկսին այն օրէն, երբ Զայնինան կորսնցուց իր երկրորդ և միակ որդին, Աթան պէջը :

«Տիկնոջ վիշտը այս երկրորդ կորուստին համար աւելի ուժգին էր քան առաջւանը : Անոր մէջ կարելի էր տեսնել թէ ինչպէս էզ առիւծը կամ վագրը կը սիրէ իր ձագը : Տիկինը այրեց բոլոր իր զարդարանքներն ու սոկեհուռ հագուստները, մուրճով խորտակեց իր արժէքաւոր կարասիներն ու աղամանիները, կոտրտեց հայելիներն ու այն ամէնը որ կրնար պալատին մէջ գտնել, և օրերով գետնին վըրայ տապալուկեցաւ ողբալով :

Անդամ մը միայն մայրս կարող եղաւ պալատ գալ,

բայց ինչպէս կընայի գիտնալ թէ ան իմ մայրս էր : Գըգ-  
ւեց ու համբուրեց իս և իր բազուկներուն մէջ սղմեց իս :  
Ես այնքան սիրեցի զինքը , որ երբ Եանինա դարձաւ , ես  
խնդրեցի իրմէն որ չուտով գայ և նորէն տեսնայ մեռի :

«Հայրս Օտիսեսին մաերիլ բարեկամն էր : Ուստի պատ-  
մեց անոր բոյոր իր գործերը , հաղորդեց անոր՝ իս և մայրս  
վերցնել ու Վիշնա փախցնելու իր խորհուրդը : Իս բը-  
նաւ չէր ճանչնար հայրս , որովհետեւ բնաւ տեսած չէր իս :  
Գրեթէ անկարելի էր Զայնինախն հարէմը մտնալ : Օտիսե-  
սի կինը խոստացաւ իր օդնութիւնը : Արդարե , ան այցե-  
լեց վէզիրին քրոջը , ջանաց իմ տրամադրութիւններս հաս-  
կնալ , և , իմանալով թէ ես դժգոհ էի , փախչելուս օդնեց :

«Իր մեկնած օրը , ես հանդպեցայ անոր Տրիօպօլսի ձո-  
րին մէջ , և անոր հետ գացի Յոնիական կղզիները , ուր գը-  
տանք զօրավարը , որ անմիջապէս փութաց հօրս իմացնել  
իմ ժամանումս , բայց շատ ուշ էր : Անոր՝ մօրս հետ ունե-  
ցած յարաբերութիւնները արդէն հրապարակւած էին Եանի-  
նաի մէջ , և չուտով տարածայնութիւններ ելան թէ անոնք  
երկուքն ալ սպաննած էին : Ապա ես մնացի Օտիսեսին  
քով , ուր խիստ գորովալից կերպով վարւեցան հետս : Յո-  
նիական կղզիները դժոնած ատեն՝ ես դպրոց խրկւեցայ և  
քիչ մը ուսմունք տոի :

«Կարճ ժամանակ առաջ միայն յայտնի եղաւ թէ հայ-  
րը ողջ էր . թէ Ալին ուր պահած էր զինքը մէկը չէր գի-  
տեր : Հօրս հիմա ունեցած դիրքը բարձր է : Վէզիրը ջանք  
չի խնայեր ան հաճեցնելու համար : Ալին Օտիսեսին գրած  
և իմ մասին տեղեկութիւններ խնդրած է և չորս հարիւր  
հազար դրուշ կը խոստանայ Օտիսեսին , եթէ իս Եանինա  
խրկէ :

«Զօրավարն ու իր կինը չեն փափաքիր իղմէ բաժնւիլ ,  
որովհետեւ բուռն սէր մը ունին ինծի համար , բայց միւս  
կողմէն անոնք դրամն ալ կը սիրեն և չեն կրնար վճռել  
այսպիսի խոշոր գումար մը կորսնցնել :

«Շաբաթ մը առաջ ես հետեւեալ խօսակցութիւնը լսեցի  
անոնց մէջ . ‘Բարէթօն’ — ըստ զօրավարը — շի ճանչնար  
Տիամանթօն , ինչու որ բնաւ տեսած չէ ան : Եկուր նոյն  
տարիքով ուրիշ աղջիկ մը գտնանք , և խրկենք անոր տե-  
ղը . որով կրնանք փաշախն ստակն ալ ունենալ’ : ‘Բայց  
մի՞թէ պիտի չխոստովանի ան’ , ըստ կինը , ‘թէ ինքը բնաւ  
Զայնինախն պալատը եղած չէ’ : ‘Մենք նախ անոր դաս

մը կուտանք և ապա կը խրկենք ’ : ‘Այնպիսի մէկը գտէք ,  
որ կարդալ չգիտնայ ,’ ըստ օր . Ռ—— : ‘Կտրեցէք անոր  
լեզուն որ չկրնայ խօսիլ , և խնդիրը լուծւած է : Զայնի-  
նան մեռաւ կաթւածահար քանի մը օր առաջ , այնպէս որ  
խնդիրը երկան գալու վախը չկայ :

«Կը հասկնա՞ս իմ գիրքս , Անդրօնիկէ : Ես չեմ ըսեր  
կամ երեւակայեր թէ հրամանատարը այդպիսի ուեէ բան մը  
պիտի ընէ : Սակայն պէտք է աւելցնեմ թէ մեր ներկայ  
դիրքին մէջ աւելի լաւ կ'ընենք մարդու հագուստ հագ-  
նինք քան թէ կնոջ :»

— «Ծնորհակալ եմ , սիրելիս , ես կը հասկնամ ,» ըստ  
Անդրօնիկէն , համբուրելով ան :

ԺԹ . ԳԼՈՒԽ

Կ Ր Ա Վ Ի Մ Ա Խ Պ Ա Ն Ք Ո Կ Ը

Հագիւ հազ առաւօտեան ոսկեգոյն ճառագայթները  
սկսած էին արշաւել անձաւին խիտ մթութեան մէջ , երբ  
պատերազմական փողը հնչեցուց զարթօնը : Տասն և հինգ  
րոպէին մէջ ամէնքն ալ հաւաքւած էին իրենց զօրավար  
Օտիսեսին շուրջը , որ , ուստի իր սրատես նայւածքովը իր հետեւորդներու շարքը  
և միւնոյն ատեն քաջակերանքի ժպիտ մը կամ խօսք մը  
կուտար իրաքանչիւրին :

Օր . Ռ—— անոր քով կեցած էր , զինւած մինչև ակ-  
ուաները ամէն կարգի զէնքերով : Իր հպարտ կերպը այն-  
պէս ցոյց կուտար իր թէ իր բռնած տեղին համար վիճիլ  
կ'ուզէր Օտիսեսի տեղակալ Եանիս կուրասի հետ , որ համբա-  
ւաւոր էր իր արժանիքովը :

Ար Արեւ ճառագայթները Փառնասը ողջունելէն առաջ ,  
ակենքն ալ արդէն հեռացած էին անձաւէն :

Ի՞նկարավիասի պանդոկը կառուցւած է ծուռ լեռնաձանա-  
պարէին վրայ որ կ'անցնի Ամֆիսաէն Տատի : Փանուրկիաս  
և Տիվօնիթիս հոն էին , գրեթէ հազար երեք հարիւր զին-  
ւորներու հետ : Ոչ այնքան հեռու պանդոկէն կը հոսի  
պատմական կէ Փիսոս գետը , այն գետը որուն գովեստը  
երգածեն զօմէր և Փիստար , և որուն վճիտ ջուրերուն մէջ  
սովոր էին իրենց սրինդները թրջել Փիթեան խաղի մէջ  
երաժշտութեան մրցանակին ախոյեանները :

Միւս պարագլուխները համաձայն էին կամուրջը բըռ-նելուն, բայց Օտիսեսը առաջարկեց որ որ խումբ մը մըտ-նայ պանդոկին մէջ և միւսները քաշւին ճամբուն աջ ու ձախ կողմերը, այսպէսով կտրելու համար միւսիւլմաննե-րուն ճամբան :

Պանդոկը դաւիթ մըն էր չրջապատւած աղիւսէ պա-տերով, որուն մէջ տեղ կը բարձրանար հարթ տանիքով տուն մը :

Օտիսեսի յանդուգն առաջարկը հաւանութիւն չդտաւ : Ոչ մէկ զինոր կը փափաքէր փակւիլ անպաշտպան փակո-ցի մը մէջ, ուրկէ հաւանաբար ոչ մէկը պիտի կրնար ողջ դուրս գալ :

«Կը վախնա՞ք», աղաղակեց Անդրուցոսի որդին ահար-կու ձայնով մը .— «Զկա՞յ հոս հարիւր փալիքարի, պատրաստ մեռնելու այս պանդոկին մէջ : Ո՞վ պատրաստ է փորձելու ատ» : Եւ կուրծքէն դուրս հանեց ճերմակ թաշկինակ մը որ Տիամանթօին ճեռագործն էր, ու նետեց օդին մէջ : Այս թաշկինակը առնելը կը նշանակէր Օտիսեսին հետեւլու ո-րոշումը : Ով որ ատ ընէր, պէտք էր որ ճախ ճեռքին մէջ ծածանցնէր իր թաշկինակը, յոյն ոլորապարին ձեռվ :

Հրամանատարները, սպաներն ու զինորները բոլորն ալ վարանեցան :

— «Զօրավար, ե՛ս», աղաղակեց Անդրօնիկէն, խանդա-վառութենէն բորբոքած : «Ե՛ս», կրկնեց ան . և, բռնելով թաշկինակը, միւս ճեռքով իր թաշկինակը պարզեց :

— «Ե՛ս ալ», աղաղակեց օր Ռ——, Անդրօնիկէնը բռնե-լով և իրենը պարզելով եանիս կուրասին : Վայրկեանի մը մէջ հարիւր թաշկինակ ծածանեցան օդին մէջ : Հարիւր ընտրւած փալիքարիներ շարունակական գծի մը մէջ, պա-րելով և երգելով հայրենասիրական երգ մը, անցան պան-դոկին ցած դուռնէն ներս :

Անկէ ետք փակեցին պանդոկին բոլոր դուռները, պէսզի մարդ չկրնայ դուրս երթալ : Պատին մէջ ծակեր և տանիքին շուրջը աղիւսէ պատւարներ շինեցին, որուն ետև պիտի կուէին : Բանակին մնացորդը պողոտային աջ ու ձախ կողմերը ամրացան :

— «Նախ ես պիտի կրակեմ», ըսաւ Օտիսես, բայց թող ոչ մէկը անունով չկանչէ իս : Երբ առնավուտները մօտե-նան, այն ատեն պուացէք, «Հո՞ն է Օտիսես : Ահա կուգայ Օտիսես :» Այս կերպով մենք կը սարսափեցնենք անոնք,

մինչդեռ եթէ ուեէ մէկը անունովս կանչէ իս, անոնց բոլոր գնդակները ինձի պիտի ուղղւին :

Շուտով Օմէր Պրիօնէ իր առնավուտ-թիւրք բանակին հետ երկցաւ : Հրացանի հեռաւորութեան վրայ գալէն ա-ռաջ, անոնք կանգ առին աղօթելու : Աստղագէտները ի-րենց սովորութեան համեմատ ոչխար և եղ մատաղ ըրին, և կանանչ դրօշակ մը տնկեցին, որուն բոլորտիքը հօմանե-րը բարձրածայն և քանի մը անգամ կուռանէն գլուխս մը կարգացին : Յանկարծ պոռչառներ անցան այդ շարքերուն մէջէն, բորբոքելով անոնք պատերազմի աղաղակներով, «Եա՛ Ղազի, եա՛ Շէյխտ», — «Յաղթական կամ Նահատակ» :

Վերջապէս աղաղակելով, «Ալլահ՛», Ալլահ՛, թիւրքե-րը յարձակեցան Փանուրկիասին և Տիվունիօթիսին վրայ :

Ասոնք, անկարող բազմութեանը դիմագրելու՝ դարձու-ցին իրենց կոնակը և փախան խառնիխուռուն :

Հիմա միւսիւլմաններու հոսանքը ուղղւած էր պան-դոկին դէմ : Անոնց գլուխը կը պարտէր տարիքոտ տէրվիչ մը, բուռ մը փոշի ունենալով իր ճեռքին մէջ : Հրացանի մը հեռաւորութեան մօտ գալուն պէս, փոշին նետեց օդին մէջ, աղաղակելով, «Թող այսպէս ցրւին կեավուրները» :

— «Տէրվիչ, ո՞ւր կ'երթաս», աղաղակեց Օտիսես :

— «Ինչո՞ւ կը պահւըտիք հոտ, կեավուրներ, հիմակ կը տեսնաք թէ արդեօք ձեր երեք-գլուխեան Աստւածը պիտի փրկէ՞ ձեզի մեր ճեռքերէն :

Օտիսես բաշի մը նման շարժեց իր երկար մազերը : Տեսաւ որ դուրսի յոյները մինակ թողած էին ատոնք, «Ամէնաբարձրեալը օգնէ մեզի, եղբայրներ», աղաղակեց ան, «անհաւատներուն դէմ, որ այդպէս կ'անպատւեն իր անունը» : Անորէն աղաղակեց ան, «Տէրվիչ, խնդրէ Մօհա-մէտէդ որ եթէ կրնայ փրկէ քեզի իմ գնդակէս : Հոս նայ-եր», և կրակեց կրօնականին : Կրօնամոլ տէրվիչը տապալեցաւ գետին : Ապա մնացածները սկսան կրակել : Թիւրքերը, իրենց սուրբ մարդուն մահը տեսնելով, հայհոյալից աղա-ղակներով սկսան կոտորւելով առաջանալ դէպի պանդոկը : Իրենց բռունցքներով, ուսերով ու սուրերով կը զարնէին ու կը հրէին ան, փորձեցին քանդել անոր պատերը : Զարդը սարսափելի էր : Երկու անդամ յարձակում գործեցին թիւրքերը և երկու անդամ ալ դէզերով դիակներ թողու-ցին :

— «Խմբապետ Անդրօնիկոս», ըսաւ Օտիսես, որ պան-

դոկին տանիքը կեցած էր, ուղղելով իր զինորներու հրացանները, «կը տեսնէ՞ք այդ չորս սպաները։ Մէջ տեղի կարմիր զգեստովը Օմէր Պրիօնէն է։ Եթէ վար գլորէք ան, իմ առաջին փալիքարիս կը ընեմ ձեզի։»

— «Իմ գնդակս այնքան հեռու չ'երթար։ Եթէ անոնք միայն քիչ մը մօտենան, ես պիտի ուղեմ անոր, գօրափար»։ Երրորդ յարձակումին՝ երկու միւսիւլմաններ յաջողեցան մազցիլ փակոցին պատերն իվեր և իրենց մահիկ դրօշակը տնկել։ Եանիս կուրաս անոնց առաջինը մեռած ձդեց պանդոկին մէջ։ Միւսը, որ օր Ռ—ին դէմ կը կուէր, անոր վրայ յարձակելու կը պատրաստէր, երբ անվեհեր կինը սարսափելն հարւած մը տւաւ անոր և զետին տապակեց փակոցին դուրս։

Երրորդ յարձակումը դեռ կը շարունակւէր, երբ Անդրօնիկէն զարկաւ Օմէր Պրիօն էի թիկնապահը։ Կարծելով թէ իրենց հրամանատարը սպաննւած է, թիւրքերը նահանջեցին խառնիխուռն։ Բարկութենէն գրեթէ կատղած իր զինորներու վատութեան վրայ, Օմէր Պրիօնէն անարգելով ու հայէոյելով անոնց, ուրիշ յարձակում մըն ալ հրամայեց։ Այս վերջինը ամէնէն կորստաբերն էր, և նորէն ստիպւած եղան ետ քաշւիլ։ Անոնք չէին կրնարդիմանալ Օտիսմսի կրակին, և, մանաւանդ, թիւրքերը բախտաւոր չէին նկատեր արել մայր մանելէն ետքը կուիլ։

Եթէ Փանուրկիսս և Տիվունիօթիս քանի մը զինորներով հոն եկած ըլլային, Օտիսմս պիտի զրնար իր յաջողութիւնը լրացնել, բայց այդ հրամանատարները չէին տեսներ այլես, և իր ուղմամթերքն ալ սպառած էր արդէն։

Այդ իրիկուն Օտիսմս և իր փալիքարիները կը վիճէին թէ ինչպէ՞ս կրնային պարպել պանդոկը։ Թիւրքերը հրացանի մը հեռաւորութեան վրայ քունի մէջ թաղւած էին։

— «Եղբայրներ,» ըսաւ Անդրօնիկէն, «մէնք ճշմարիտ փալիքարիներու նման կուեցանք, սակայն եթէ հօս մնանք մինչև առտու, մեզմէ ոչ մէկը պիտի ազատի։ Մեր վառոդը սպառած է, և Օմէր Պրիօնէն անտարակոյս թնդանօթի ետևէ խրկած ըլլալու է։ Մեր սուրերը միայն մեր ապաւէններն են։ Եկէք դուրս ելլանք և քնացող թիւրքերու մէջէն անցնինք։»

— «Այո՛,» ըսաւ պատերազմասէր Օտիսմս։ Ապա քաշեց եաթաղանը և քանի մը աղիւսներ հանեց պատէն, նոր դուռ մը բանալով միւսին դիմաց, «Սպասեցէք,» ըսաւ, «մինչև

տեսնենք թէ անոնք միւս կողմէ կը հոկեն մեզի թէ ոչ։» Զինորի մը հաղուստը առնելով, այդ բացւած ծակէն դուրս նետեց, իր թէ զինորը մը դուրս կը ցատքէր։ Ապա երկրորդ մը նետեց նոյնպէս, և ապա երրորդ մը։ Տեսնելով թէ թիւրքերը չկրակեցին, և ուստի ասկէ հետեւնելով թէ մօտերը թիւրք չկար, հրամայեց իր փալիքարիներուն որ թողնեն ելլեն այդ տունէն։ Օտիսմս դուրս ցատքողներուն վերջինն էր։ Անխոնջ կորովով մը վազելով չարքին մէկ ծայրէն միւսը, նոր կեանք կը ներշնչէր իր զինորներուն, սրոնք առաջ կը խաղային՝ ծածկւած եղէդներուն մէջ։

— «Թող ամէն մէկը եղէդներէն երկու կամ երեք լոյսեր վառէ,» ըսաւ Օտիսմս իր ֆարդոց։ «Թիւրքերը փախուստ պիտի դարձնէ ատ։»

Թշնամին յանկարծակի քունէն արթննալով, խորհեցաւ թէ յոյներու ահազին բազմութիւն մըն էր և ոչ թէ պանդոկին մէջի զինորները, որ իր վրայ կը քալէր։ Անոնք չկրցան կռահնել թէ այն քանի մը զինորներն էին ատոնք։ Յանկարծական սարսափի բռնելով մթութեան մէջ, թիւրքերը իրենց զէնքերը իրարու դէմ դարձուցին, և ապա փախան հեռու դէպի հիւսիս։

Արշաւոյսէն երկու ժամ ետք, Օտիսմս՝ գունատ և արիւնշաղաղ՝ հասաւ գիւղ մը։ Էր խումբը համրելով, տեսաւ որ երկու հոգի վիրաւորւած էին և երկուք ալ կորսւած։ Վերջիններն էին Աթանաս Քամթանիս և Աթանաս Զաքարիս։ Անշուշտ առոնք որ այսպիսի փառաւոր մահան մը հանդպեցան՝ յիշատակութեան արժանի են հոս։

Ապա Օտիսմս պատւիրեց Անդրօնիկէին վերպատանալ Քօրիկեան քարանձաւը և յաղթանակի մանրամասնութիւնը պատմել իր կնոջ։

Անդրօնիկէն անմիջապէս ճամբայ ելաւ և տեղեկացուց ինչ որ եղած էր։ Ապա Տիամանաթօն իր հետ առնելով, շտապեց կալաքսիրի, ուր ձեռք ձգելով քանի մը յանձնարական նամակներ, վարձեց փոքրիկ նաւ մը և մեկնեցաւ Քիոս (Սագըզ)։

ի. Գլուխ

Վասիլ Կարավետան

Թրասիրուլու թէև ջերմապէս կը սիրէր Անդրօնիկէն, բայց նախ իր միտքը անդամալոյժ եղած կը թւէր Պօլսի եղերական դէպքերուն հետևանքով և անկարող էր պատշաճապէս կը առել այն վտանգները որոնց կրնար ենթարկւած ըլլալ իր նշանածը Փէլօփօնէսի մէջ։ Օտէսա թողնելէն և Ալէքսանդր Իփսիլանդիսին միանալու համար ճամբայ ելլալէն ետք, տենդուտ անձկութեամբ կը խորհէր Սնդրօնիկէն վրայ։ Ուէ նամակ չէր կրնար ստանալ անկէ, որովհետեւ փօսթային յարաբերութիւնները Փէլօփօնէսի հետ, արդէն միշտ գծւար, հիմա բոլորովին խզւած էին։

Ապստամբներու բանակին մէջ ամէն բան յուսաբեկիչ էր։ Հրամանատարը իր անընդունակութիւնովը յաջողութեան ամէն պատեհութիւն կորսնցուցած էր։ Սպաներն ու զինւորները հաւասարապէս լիրը և անկարգ էին, պատուհաս մը այն գիւղերուն ուրկէ կ'անցնէին։ Այս ընդհանուր անբարոյականութեան մէջ բացառութիւն մը կը կազմէր Նւիրական լէգէոնը, չորս հարիւր երիտասարդներէ բազկացած խումբ մը, անդամ աղնւական յոյն ընտանիքներու, որոնց գրեթէ ամէնքն ալ եւրօպաի մէջ կրթւած էին։

Անոնք բանակած էին Վալաքիոյ Տրակացանա փոքրիկ քաղաքին դիմաց, որը գրաւած էին թիւրքերը։ Յունիս եօթի իրիկունը այդ լէգէոնի խմբակետները նստած էին Թրասիրուլոսին քով, մինչդեռ անձրկի տարափ մը կ'իջնար վրանէն դուրս, և ուշադրութեամբ մտի՛ կ'ընէին Պօլսի կոտորածին պատմութիւնը։

Տիմիթրիոս Սուցոս, երկարահասակ և վայելուչ մարդ մը, մասնաւորապէս շահագրգուած կը թւէր այդ պատմութեանը։ «Ինչպէ՞ս ինկաք այդ փորձանքին մէջ, Թրասիրուլոս», դիտեց ան, երբ առաջինը դադրեցաւ խօսելէ։ «Զեր հայրն ու մայրը ո՞ղջ են։ Զեր երեսը ցոյց կուտայ թէ ինչե՞ր քաշեր էք։»

— «Ինչպէ՞ս ինկած եմ այսպիսի փորձանքի մը մէջ։ Երբ ձիւղ մը կոտրի ծառէն, հոսանքը կրնայ ունէ տեղ տանել ան։ Դուք կը հարցնէք թէ ծնողքը ունիմ։ Կարծեմ թէ, բայց ո՞վ դիտէ, վայրկենի մը մէջ հիմա մէկը կրնայ կորսնել ինչ որ ունի։»

— «Իրաւացի էք դուք։ Մենք ոչ մէկ բանի վստահ չենք այսօր, վրէժինդրութենէն և հայրենասիրութենէն զատ։»

— «Հայրենասիրութիւնը միայն յիշեցէք, խմբապետ։ Եթէ բարբարոսները մեղի ազատ թողուն, մեր աւետարանը վրէժինդրութիւն չի պահանջեր մեզմէ։»

— «Արդարեւ,» աւելցուց Սփիրիտօն Տրաքուլիս, «մենք տարբեր դիրքի մը մէջ ենք այն յոյներէն, որոնք թիւրքերուն դէմ ելած են։ Մենք ապրած ենք եւրօպաի մէջ և հոն տեսած ենք թէ ինչպէս յոյները կ'արհամարհէին իբրև ստրուկ։ Ի՞նչ նշանակութիւն ունի հիմա Յունաստան բառը եւրօպացուն համար։ Մենք միայն, պարոններ, պէտք է վերածնութիւն տանք հայրենիքին, եթէ ոչ թող դադրինք չնչելէ։»

— «Աղնիւ խօսքեր են ատոնք, բարեկամու։ Ես երկու կրտսեր եղբայրներ ունիմ, որոնք Փարիզ կ'ուսանին,» ըսաւ Տիմիթրիոս Սուցոս անդորրութեամբ։ «Երէկ հետեւալ նամակը գրեցի անոնց։ Տեսէք թէ որքան կը համարիմ ձեր գաղափարներուն։ Իմ եղբայրներս բանաստեղծ են և, եթէ մեռնինք, վստահ եղիք որ անոնք մեր գերեզմանին վրայ պիտի նետեն քանի մը դափնիներ և վարդեր։»

«Ամէնասիրելի եղբայրներս, — Մեր հին պետութեան և ամէն անկիւններէն երեք հարիւր հոգի հաւաքւեցաքն և հոս։ Երէկ աշակերտներ էինք վարժարանի, իսկ այսօր աշակերտներ ազատութեան։ Ճակատագիրը նախորդչած է որ մեր արիւնով պիտի գծւի ապագայի յոյն ազգին և սահմանագիծը։»

«Երանի՛ թէ մենք յաղթանակով իջնէինք վօսփօր և վերականգնէինք գահը վերջին Փալէօլողոսի, որ օժտած էր իր նախահայրերու բոլոր առաքինութիւններովը, և որ իր գերեզմանի ծիրանիին մէջ սրբացուց անոնց բոլորին և աճիւնը։»

«Բայց եթէ որոշւած է որ մենք ալ մեռնինք այս հոգին վրայ, սա տապանագիրը գրեցէք մեր գերեզմանին վրայ, —

«Հոս կը հանգչին երեք հարիւր նոր սպարտացիներ Անտարբեր թէ իրենց անունները պիտի յիշւին թէ մոռցւին։»

«Եղբայրներս, օրերով առանց կօշիկի քալելուս ոտք քերս արիւնով ներկւած են։ Ես անտառներուն ու ճանիներուն մէջ կը քնանամ, չոր պառզներով կը կերակը ըրիմ և քիչ անդամ միայն հաց կրնամ գտնել, բայց զին։»

« ւորական կեանքի այս դժւարութիւնները հաճոյք կը  
« պատճառեն ինձի: Պատանեկութենէս իվեր երազած եմ  
« մեր ժողովրդին ազատագրութիւնը: Քաղցր է ապրիլ ա-  
« զատ մարդոց և յոյն եղբայրներու հետ: Մնացէք բա-  
« րով: Դուք երբեք պիտի տեսնաք իս կրկին: Ես երբեք  
« ձեզի պիտի տեսնամ, և ո՞ւր: Աստած դիտէ:

« Զեր եղբայրը  
« ՏիՄիթիՌ ՍՈՒՅՈՒ

« Տրակացանա, յունիս 6, 1821:»

— «Շա՛տ սրտառուչ նամակ մը: Կեցցէ՛ խմբապետ,» ըստ Թրասիբուլոս, «Զեր եղբայրները խանդավառութեան արցունքներ պիտի թափեն: Անոնք պիտի կարդան ատ ի-  
րենց ֆրանսացի դասընկերներուն: Այս թուղթի կտորը, պատերազմի դաշտէն գրւած՝ պիտի արձագանքէ Փարիզի մէջ:»

— «Իրաւ որ արտայայտիչ նամակ մը,» ըստ բանաս-  
տեղծ Սփիրիտօն Տրաքուլիս, «Եթէ մէկը կարող ըլլայ հաւաքել այն բոլոր նամակները, որոնք այսօր քաղաքէ քա-  
ղաք և լեռնէ լեռ կը թուշտին թիւրքիոյ մէջ, անոնք գիրք մը կազմէին, որով սուլթանը պիտի կրնար բարեկարգել իր ժողովուրդը աւելի շուտով, քան եւրօպական հագուստ-  
ներով: Լսեցէք այս նամակի կտորին, որը քանի մը օր ա-  
ռաջ ես ազատեցի բոցերէն: Դուք կը յիշէք թէ մեր մար-  
դիկը սուրհանդակ մը բռնեցին Պոլսէն Պուքրէշ երթալու ձամբուն վրայ: Դուք դիտէք որ գրաւեցին և այրեցին ա-  
նոր տարած բոլոր թուղթերը: Տեսէք որքան սրտառուչ կերպով գրւած է այս նամակը: Կը ցաւիմ որ չկրցի ամ-  
բողջ նամակը փրկել: Ան գրւած է կնոջ մը կողմէն, Անդ-  
րօնիկէ անունով, Աքէաի երիմանթոս լեռներէն:»

Թրասիբուլոս, որ միայն թեթև ուշադրութիւն տւած էր խմբապետի խօսքերուն, ցնցւեցաւ զրոյի անունէն, և անձկութեամբ սպասեց նամակի ընթերցումին:

Սփիրիտօն Տրաքուլիս սկսաւ, —

« ... և այս բոլորին հակառակ, ամէնասիրելիս, ես  
« ինքնինքս աւելի մեծ կ'զգամ այսօր իմ գժրախտութեա-  
« նըս քան երէկի երջանկութեանս մէջ: Հայրս ու եղբայրս  
« կորսնցնելէս իվեր, կը խորհիմ միայն քու և հայրենիքիս ա-  
« զատութեանը մասին, իմ հայրենիքս, անուշիկ Ցունաստա-  
« նըս: Երեակայութեանս օրէնեալ երազներ: Քեզի կը  
« լեռներէն: Ողջոյն քեզ Ելիս, քու նւիրական Ոլիմպոսովդ՝

« փառքը ճարտասաններուն ու պատմաբաններուն: Շատ մը  
« Հէրքիւլէսներ կը պատրաստին մաքրելու քեզի միւսիւլ-  
« ման պղծութենէն, Աքէա, Արկօլիս, Ատափիկէ և դուն  
« մրտենիով զարդարուն թէյկէթ, Ագիսիլասոսի մայրը,  
« ողջոյն: Դուք երկիրներ, իմաստութեան ու առաջինու-  
« թեան աղրիւրներ, խրկեցէք ձեր ցողոտ զեփիւները  
« Սէյն և թէյմզ գետերուն: Յիշեցուցէք Հօմէր և Պա-  
« տոնը կարդացողներուն թէ անոնց զաւակները գէնք վէր-  
« ցուցած են և կը կուին իրենց շղթաները կոտրելու: Ո՞վ  
« պիտի րլլար աշխարհին մէջ որ չօդնէր մեզի:

« Ներէ իմ այս շեղումին, Թրասիբուլոս: Դուն գի-  
« տես, որ ես կը սիրեմ իմ նախնիքներուս երկիրը այնքան,  
« որքան քեզի: Իմ տառապանքներս, իմ ցաւերս, իմ րն-  
« տանեկան գժրախտութիւններս և իմ ապագաս, որքան  
« տեսն որ կ'ապրիմ, կը լուսաւորի ին միայն ազատութեան  
« յայսով և քեզի համար ունեցած ոչրում: Բայց երբ վե-  
« րահաս գիշերը կը ծածկէ աշխարհը մթութիւնով ու իմ  
« աչքերէն կը պահէ Ցունաստանի գեղեցիկ հօրիզոնը, երբ  
« քունը մեղմիւ կը նստի արտևանունքներուս վրայ, այն  
« ատեն միայն քեզի որոշապէս ունիմ իմ առջէ: Սրախ  
« բարախումները կը հանդարտին քու շունչէդ. Ոչխարնե-  
« րըս մեր շուրջը կ'արածին նորէն, և շուներս կը հւկեն:  
« Սոխակը կ'երգէ իր ողբերգութիւնը և ծղրիտը կը ծուռ-  
« զէ առւակին մօտ, և նորէն ես երջանիկ եմ այնպէս, երբ  
« քեզի հետ կը թափառէի Մօնալոսի բարձունքները և Լա-  
« տօնի եղերքները: Բայց աւաղ, ուրէ են այդ օրերը հի-  
« մա: Ողջ եղիր, Թրասիբուլոս: Իմ տասը փալիքարիներս  
« Փաթրաս պիտի առաջնորդեմ: Պարագաները պիտի որո-  
« շնն թէ Պոլսէն պիտի գամքեզի գտնելու, թէ հօն պիտի  
« մնամ: Ողջ եղիր: Ներէ՛, եթէ կրնաս, թշւառական  
« Պարթաքասին, իմ բոլոր գժրախտութիւններուս պատճա-  
« ռը: Ներէ սրիկային, որովհետեւ Տիրոյը կ'ինայ վարձա-  
« տրել ամէն մարդ իր գործերուն համեմատ:

« ԱՆԴՐՈՆԻԿԻ

« Մարտ 23, 1821:»

Այս նամակին իւրաքանչիւր տողը անձկութիւնով կը  
բղկտէր Թրասիբուլոսին սիրար: Վերջապէս աղաղակեց.  
« Անդրօնիկէ՛: Պարոն, կ'աղաշեմ, թողէք տեսնեմ այդ  
գիրը,» ու խլեց նամակը Տրաքուլիսի ձեռքէն: «Իր իսկ գիրն  
է աս, իր իսկ գիրն է աս,» ըստ կոտրած ձայնով մը: Աեղ-  
մեց ան իր շրթներուն, ծունկի եկաւ, և արցունքներով ու  
համբոյրներով ծածկեց ան:

— «Հրաշք է աս, բացագանչեց Սուցոս: Իր սեփական  
նամակն է ատ, և իրաւ ալ ատ Փէլօփօնէսէն գրւած է ոմն  
Թրասիբուլոսին:»

— «Աղջիկը իր հայրն ու եղբայրը կորուսած է, Երիմանթոսի լեռներէն կը գրէ, մարդու հագուստով ծաղտըւած է, տասը փալիքարիներու գլուխն է, Պօլիս գալ կը մտադրէ... Ներել՝ Պարթաքասին...» Հշնչաց Թրասիբուլոս, սեղմելով նամակը իր ձեռքերուն մէջ. «Երանի էր թէ բոցերը սպառած ըլլային այս նամակը, քան թէ անոր սարսափելի խօսքերը մտքիս մէջ ունենայի:»

— «Արիութիւն, Թրասիբուլոս: Արիութիւն, իմ փալիքարիս,» բաւ Նիքոլա Իփուլանթիս: «Հոգիին տանջանքները աւելի դառն են քան մարմինը, բայց մեր պարագային մէջ պէտք է որ մենք երկուքն ալ տանինք միենոյն առնական կերպով: Դարձէք ու նայեցէք ձեր դէմը՝ Տրակացանաին: Դիտեցէք թիւրքերը որ հոն բանակած են:»

— «Արդարացի էք, պարոն: Մեր բոլոր տառապանքները անոնցմէ կուդան: Անոնք են որ անջատած են մեզի մեր ազգականներէն:»

Ապա ազգուօրէն պատմեց Անդրօնիկէին հետ իր ունեցած յարաբերութիւններուն պատմութիւնը:

Անոնք լուռ մտիկ կ'ընէին Թրասիբուլոսին: Բալորն ալ յափշտակւած էին անոր ըրած նկարագրութիւնովը, երբ վասիլ Քարավիաս, նախկին հրամանատարը Նւիրական Լէգէոնին, և հիմա հրետաճիգներու պետը, գինովութենէն օրորալով, մտաւ վրանը:

— «Բանի մը մասին խորհի՛լ: Թիւրքերուն մօտ ըլլալ և ցաւ չզգա՞լ: Փարչ մը «պօկտանիա» կոնծեցի որ մարդու այնքան թեթևացարժ կ'ընէ կարծես թեւեր ունեցած ըլլայ իր կողերուն վրայ:»

Ընկերները արհամարհանքով մը նայեցան իրենց նախկին հրամանատարին, որը բացայայտ կերպով կ'ատէին, և լուռ մնացին:

— «Ո՛վ գիտէ, Կարավիաս,» ըստ Նիքոլա Իփուլանթիս, հեգնական ծիծաղով մը, «բայց թերես դուն մեծ մարդ մը կրնաս ըլլալ վաղը:»

— «Տարակոյս չկայ: Միայն փարչ մը ձնկեցի ես, և կը աեսնէք թէ ուր հասեր եմ: Ես չէի որ թիւրքերը Կալացէն քշեցի, եղբօրդ Փրուտ գետը անցնելէն առաջ: Բափոսը վկայ, եթէ երկու փարչ խմած ըլլայի: սարսափելի դարձած էի խմելէս ետքը և կը նմանէի:»

— «Նոյին,» Հշնչաց Սուցոս խմբապետը:

— «Ոչ,» պատասխանեց Կարավիաս, լուրջ կերպով:

— «Դաւիթին, ուրեմն, որ Երբ լաւ կ'զգար, կը պարէր Յովարին առջե:»

— «Ես չէի պարեր: Ես գլուխներ կը ջարդէի,» ըստ Կարավիաս պարծենկոտութիւնով մը:

— «Մարսէլոսին ուրեմն: Ան սովորութիւն ունէր քիչ մը խմելու:»

— «Ո՞ր քաղաքէն էր այդ Մարսէլոս կոչւածը,» Կարկուց Կարավիաս, բերանբաց հետաքրքրութեամբ մը:

— «Հումչ: Կը ծաղրե՞ն իս: Ինչո՞ւ իս կը բաղդատես Հումչի կարտինալներուն հետ:»

— «Մարսէլոսը համբաւաւոր ուրավար մըն էր,» ըստ Նիքոլա Իփուլանթիս:

Եւ իրական Լէգէոնի զինւորները խնդացին հրամանատարին թանձր տգիտութեանը վրան:

— «Ես չեմ սիրեր բաղդատութիւնը,» ըստ Կարավիաս: Այս մեծ մարդիկներէն ուրիշ մը չէ՞ք գիտէր, որ քիչ մը կոնծող ըլլար:

— «Անտօնիոս, Լուկուլլոս, Կարուս Մեծ, Յուլիոս Կեսարը, Ալ էքսանդր Մեծ —»

— «Ա՛հ, ահա՛ մարդը: Ես Մեծն Ալէքսանդրի կը նմանէի, իմ անունս այնքան բարձր պիտի հնչէ, որքան Մեծն Ալէքսանդրինը: Ա՛հ, աղաքս, ինչո՞ւ կը խնդաք: Դուք անպես ու անմօրուս մանուկներ էք, և դեռ երէկ դուրս եկաք սանտուի ձեռքէն: Պէտք չկայ որ մէկը ուսեալ ըլլայ և պղտիկ գիրքեր կարդայ մեծ հրամանատար մը ըլլալու համար, Թողլ միայն քիչ մը միտք և խելք ունենայ: Խնդացէք որչափ որ կ'ուղէք,» աւելցուց յարածուն բարկութեամբ մը: Ու նորէն տատանելով թողուց սպաները:

Նոյն միջոցին Թրասիբուլոս կ'ուսումնասիրէր նամակին կտորները, անձկութեամբ ջանալով տեղեկանալ իր նշանածի մասին: «Անիծեա՛լ բախտ: Անիծեա՛լ ճակատագիրը,» կրկնեց նորէն ու նորէն, և նախատեց իր ճակատագիրը: Մինչդեռ կը խորհիր պատրիարքի մահւան և քրիստոնեաներու տառապանքներուն վրայ, իր բոլոր կրօնական նախկին հաւատքը տակնուվրայ եղած կը թւէր: Սատանան և չարք ամէն տեղ տիրապետէր էին: Թրասիբուլոս սկսաւ կասկածիլ իր իսկ գոյութեանը վրան:

Ու անդգալաբար քնացաւ:

իլլ. Գլուխ

Տրակացանայի կռիւը

Կանխահաս տռաւօաը երկու գէպքերու աւետիսներ բերաւ Նորական Լէգէոնին։ Այէկը Տիաքոսի աղեկոտուր մահը և միւսը կրավիասի Պանդոկին մէջ Օտիսեսի փառաւոր գիմադրութիւնը։ Թրասիրուլս ինչպէ՞ս գիտնար թէ այս երկու կոկիներուն մէջն ալ իր նշանածը քաջ դին որ մը եղած էր։

Տրակացանա, Փոքր Վալաքիոյ գիւղ մը, Հաստատաւած է այգելից հովիտի մէջ, Քրայօվա և Ռիմիք քաղաքներուն մօտ։ Այս գիւղին մէջ բանակած էին ութը հարիւր թիւրքեր Քարա Ֆայր Ֆայրի հրամանատարութեան տակ, որ հուժկու զինուր մը և Քիւստինուիլ եռներու մէկ աւանապետն էր։ Հարաւային կողմը ճահիճով շրջապատւած ըլուր մը կը բարձրանար։ Յոյն ջոկատ մը գրաւած էր այդ ըլուրը։

Նորիական Լէգէոնը բանակած էր ափք փոքր գետի մը, որ կը հոսէր գիւղէն հարաւ, ոչ տյնքան հեռու Քրայօվա և Ռիմիք տանող ճամբաներու գուհէն։

Վասիլ Կարավիաս հինգ հարիւր ճիաւորներով կը պաշտպանէր Լէգէոնին կուշտերը։

Ալէքսանդր Իփուլանթիս Ռիմիք հասած էր։ Իր բանակը կը բաղկանար չորս հազար հինգ հարիւր հետիւտն ճիաւորներէ։ Ասոնցմէ անջատած էր Նորիական Լէգէոնը և քանի մը ուրիշ գօրախմբեր Տրակացանայի մէջ մասնաւոր գիրքեր բռնելու, մինչեւ որ ինքը հասնէր և վարէր պատերազմը։

Տրակացանա գանւած ութը հարիւր թիւրքերէն զատ, երկու հազար ևս կը քալէին վիտինէն և աւերակ կը գարձենէին Փոքր Վալաքիան, մինչդեռ գրաւած էին նաև Սթրէզէսթ, Սթանդէսթ և Մանուէլ վանքերը։

Ութը հազար թիւրք ևս ելած էին Պուքրէշէն և երկու ուղղութեամբ կը քալէին իշխան Իփուլանթիսին գիմադրելու համար։

Մշտահոս անձրեւ շատ մը օրեր անանցանելի դարձուցած էր ճամբաները և արգելած էր զօրախմբերուն միացումը։ Ուստի յոյն զանազան խումբերը որոնք խրկւած էին Տրակացանայի շուրջը, ջոկատ-ջոկատ միայն հասան մէկը միւսին ետևէն, յունիսի քսանեմէկի օրւան արշալուսին։

Նոյն օրը Իփուլանթիս թողուց Ռիմիքը առաջապահ գունդին հետ, որ երկու հազար զինուորներէ կը բաղկանար, ու մեկնեցաւ Տրակացանա։

Վասիլ Կարավիաս, Նորիական Լէգէոնի խմբալետները թողնելէն ետք, արքեցած վերադարձաւ իւր վրանը, և ինկաւ խոր քունի մէջ։

Գիշերը մութ էր, անձրեւ տեղատարափ կ'իջնէր, և գրեթէ անդադար կայծակ ու որտում կը փոխանակէին իրար։ Արշալոյսէն քիչ առաջ սարսափելի աղմուկ մը լուցաւ։ Հեղեղատին գիմացի եզերքը, որ ծածկւած էր բարձրահասակ ծառերով կը զարնւէր շանթէն։ աղմուկը արթնցուց հրետաձիգներու հրամանատարը, որ իր աշքերը շփելով կանչեց իր օգնականը, բարձրահասակ սերպ մը, Տիամանթիս անուն, որ խորունկ կը քնանար իր քով։

— «Ի՞նչ գէշ գիշեր է։ Տիամանթիս, կը վախնամ որ թիւրքերը Տրակացանայէն փախչին։ Կը հաւտամ թէ պիտի փախչին անոնք։»

— «Անոնք չպիտի փախչին, գօրավար,» ըստ սերպը։ Անոնք կ'սպասեն օգնութեան խմբերու։ Ասկէ զատ ճամբաները տղմուտ են և գետերը կը յորդէն։ Ամէն պարագային՝ անոնք շատ հեռու չեն կրնար երթալ, մենք անոնց վրայ յարձակելնէս առաջ։»

— «Ճրագ մը վառէ։ Կ'ուղեմ տեսնալ թէ անձրեւ արկղէն անցած ու թրջա՞ծ է վառօդը։»

Տիամանթիս ճրագ մը վառեց։ Անոր աղօտ լոյսը երեւան բերաւ փոքրիկ վրան մը, որմէ ջուրը կը կաթկթէր, և անոր տակ երկու կամ երեք համետննր։ Ասոնց վրայ հաստատած արկղներ կը պարունակէին ամբողջ սազմամթերքը և թնդանօթներու, որոնք կը կազմէին հրետանին, և որոնք վրանին գուրսը և անոր կից կը գտնւէին։ Ներսը կային նաև սազմամթերքը փոխադրող երեք ջորիներ, որոնք հանդարտութեամբ մը կ'ուտէին զամբիւղի մը մէջէն որ կը ծառայէր իրը մսուր։

— «Ա՞հ։ Անձրեւ բարելաւած է վառօդը,» ըստ Կարավիաս։ «Ճրագը մօտ բեր։»

Սերպը մօտեցաւ քիչ մը, թէկ ճրագը հեռու բռնելով վառօդէն։

— «Մօտեցուր ճրագը, կ'ըսեմ,» ըստ հրետաձիգներու հրամանատարը, և նոյն միջոցին կը բանար արկղը տեսնալու թէ արդեօք թրջա՞ծ էր վառօդը։

Տիամանթիս գիտէր որ իր մեծաւորը արբած էր, ու  
լարեց ճրագը:  
 — «Ի՞նչ կ'ընես, կոճղլուխ։»  
 — «Հոգը ըրաւ, զօրավար։»  
 — «Յանցանքը քուկդ էր։ Նորէն վառէ։»  
 Սերպը անշարժ մնաց մութին մէջ։  
 — «Ի՞նչ կ'ընես, յիմար։ Շուտ ըրէ։ Դեռ չե՞ս վա-  
ռած։»  
 — «Արեթի տուփս չեմ կրնար գտնել։»  
 — «Իմս առ, ուրեմն։»  
 Մեծ տհաճութեամբ ծառան վառեց ճրագը:  
 — «Ո՛չ, փառք քեզ։ Խոնաւութիւնը չէ մնասէր վա-  
ռուին։» բսաւ կարավիաս, փամփուշտ մը հանելով ու ճը-  
րագին մօտեցնելով։  
 — «Աստծու սիրուն, զօրավար, փամփուշտը այդքան  
մօտ մի բռնէք ճրագին։ Ես իմ կեանքին համար չեմ վախ-  
նար, այլ ձերինին համար, տէր իմ։»  
 — «Ի՞նչ կ'ըլլայ որ, սրիկայ։ Չե՞ս գիտեր որ թաց  
վառոգը չի բռնկիր։ Քանի որ այդպէս կ'ըսես, ես ճրագը  
ամբողջովին վառոգին մէջ կը դնեմ և նորէն պիտի չըռնկի։»  
 — «Ես կը հաւտամ ձեզի, զօրավար, կը հաւտամ։»  
 — «Հոս նայիր,» բսաւ կարավիաս, և ճրագը սերպին  
ձեռքէն առնելով արկղին մէջ դրաւ։  
 Ծառան հսկեց անոր։ Լաւ ծանօթ ըլլալով իր սիրոջ  
իշային յամառութեանը, թեւերը ծալեց և հանդարառութեամբ  
սպասեց այն սոսկալի վայրկեաններուն մէջ, երբ կարա-  
վիաս կը քննէր արկղին պարունակութիւնը։  
 — «Հիմա, երթանք թնդանօթին նայինք,» բսաւ կարա-  
վիաս, վրանէն նախ ինքը ելլելով։  
 Այդ չորս ողորմելի վեցհարւածեանները փտած սայ-  
ւերու վրայ դրւած էին ու թրջւած։  
 — «Մտատանց մի՛ ըլլար։ անոնք միայն թաց են,  
Ցուրտն ու անձեր չեն մնասէր անոնց։ Անոնց մէջ կրակ  
դիր և տես թէ ինչպէս անոնք նորէն կը կարմրին ու կը  
մոնչեն։ Հիմա, Տիամանթիս, ինծի ուտելիք լաւ բան մը  
բեր և քիչ մըն ալ գինի,» և ոււաւ ամէնափոքր մանրա-  
մասնութիւնները իր ուզածներուն։

Արշալոյսէն երկու ժամ ետք կարավիաս և եր-  
կու ենթասպաններ նստած սեղանի մը չուրջը, կ'արբենային  
սերպ Տիամանթիսին պատրաստած կերակուրներուն վրայ։

— «Նայեցէք,» ըսաւ կարավիաս, «սա փոքրիկ իշխան-  
ներուն, սա իփսիլանթիսներուն, ատոնք բաւական լաւ են  
Ֆէնէրին համար (Պօլսի յոյն մեծամեծներու թաղը), բայց  
ոչ պատերազմի։ Անոնք չեն հասկնար թիւրքերը։ Պէտք  
չկայ այս բոլոր պատրաստութիւններուն։ Ուղիղ գնա ա-  
ռաջ, և, եթէ ձեզմէ տասը մարդ ըլլայ, անոնց հազարը  
կը փախչին։ Ոտքի ելէք, կ'ըսեմ, տղաք, և մէկդի եկէք  
Նւիրական լէկդէնի այդ մարդիկներէն։ Դեռ երէկ դպրո-  
ցըն էին անոնք, և այսօր սկսեր են ձեր սպանները ըլլալ։  
Ինծի հետ եկէք առնենք Տրակացանան։ Մենք հինգ հար-  
իւր ենք, թիւրքերը ութը հարիւր։ Ամէնէն ճիշդ համե-  
մատութիւնն է աս։»

— «Անհնազանդ չգտնւինք մեր հրամանատարին, խըմ-  
բապեա կարավիաս,» ըսաւ մէկը։ «Այսօր կ'սպասուի ան։  
Ինքը անձամբ պիտի վարէ կուիւը։ Ան լաւ զօրավար մըն  
է, ու ցոյց տւաւ ատ Տրէզալընի դաշտերուն մէջ, ուր մէկ  
թէւ կորսնցուց ինքը։»

— «Շատ չնորհակալ եմ։ Լաւ զօրավար մը կրնայ ըլ-  
լալ ան, սիրելիս, երբ կանոնաւոր կերպով կը կուին, բայց  
ան չի գիտեր թէ ինչպէս կառավարելու է փալիքարիները։  
Բայց հոս, ուր սուրն ու հրացանն են գործ տեսնողը՝ աւելի  
լաւ զօրավար մը կայ։ Եկէք անցնինք կամուրջը և յար-  
ձակինք գիւղին վրայ դայլերու պէս։» Կրավիաս ոտքի  
ելաւ խօսած պահուն։

— «Զօրավար, այսօր երեքշաբթի է։ Գիտե՞ս թէ ինչ  
օր է երեքշաբթին քրիստոնեաններուն համար,» ըսաւ Տիա-  
մանթիս։

— «Քու ի՞նչ գործդ է ատ, անասուն։ Երեքշաբթի և  
չորեքշաբթի նոյնն են կուելու համար։ Մեր նախահայր  
մակեդոնացի Ալէքսանդրը վառոգին մէջ գնաց գիտակցա-  
րար։ Ի՞նչ տեսակ մարդ էր ան։ Ալէքսանդրը աչքով, ա-  
կանջով և ուղեղով՝ ճիշդ մեղի պէս մէկն էր, և ան գիտէր  
թէ ինչպէս օգտւելու էր առիթէն։»

Անոնք որոշած չէին անոր հետևին թէ ոչ, երբ թէրմօ-  
փիլէի և կրավիասի Պանդոկին կոխւններուն լուրը հասաւ  
բանակատեղին։

— «Այսպէս խօսելու է,» աւելցուց կարավիաս։ «Մենք  
շուտով կ'առնենք գիւղը։ Եթէ գուք չետևիք, ևս առան-  
ձին կ'երթամ։ Տիամանթիս, ձինս թամրէ։»

Ծառան հնազանդեցաւ իր մեծաւորին, որ ձին հեծած,

հինգ հարիւր զինորներով անցաւ կամուրջը և քալեց Տրակացանայի վրայ:

Ճամբան հանդպեցաւ քաջ զօրավար Ճօրճաքի Ուհմպիսին, որ կը տեղաւորէր խումբերը գիւղին շրջակայքը զօրաւոր դիրքերու մէջ:

— «Ո՞ւր կ'երթաք, զօրավար,» հարցուց ան:

— «Ուր որ Ալէքսանդր մակեդոնացին գնաց — ուզիղ առաջ:»

— «Աստծու սիրուն, մի՛ յարձակիք թիւրքերուն վրայ մինչև Ալէքսանդր իփսիլանթիսը գայ: Մենք կ'ակնկալենք ան ամէն րոպէ:»

— «Ես եմ Ալէքսանդրը, հալարաւթեամբ մը պատասխանեց արբած կարավիաս: «Ես եմ իփսիլանթիս: Ատոր համար է որ արարական նժոյդս հեծած եմ: Մնաք բարո՛վ, խմբապետ Ճօրճաքի, մնաք բարո՛վ:»

— «Խօսք մը ես, խմբապետ Վասիլ: Սպասեցէք, այսօր երեքշաբթի է, չարաբախտ օր մը քրիստոնեաներուն համար:»

Կարավիաս քանի մը անորոշ խօսքեր շշնչաց և իր լայն ու սուր ասպանդակը խրեց ձիուն կողը: Իր հինգ հարիւր զինորները հեռաւեցան, իրենց հետ քարշ տալով չորս ու զորմելի թնդանօթներ:

Տրակացանայի մէջ գտնւած թիւրքերէն դատ, շատեր ալ կային Աէրփանէսթի վանքին մէջ, որ երեք քառորդ ժամ հեռաւորութիւն ունէր: Այս վանքին դէմ ուղղեց կարավիաս իր արշաւը:

Երբ գիւղը բանակած թշնամին տեսաւ կարավիասի առաջ խաղալը, սարսափեցաւ, խորհելով թէ ամբողջ յունական բանակը պատերազմի կը քալէր: Խսկըան թիւրքերը գիւղին տուներուն կրակ տւին և կը պատրաստւէին փախչելու այն միւսիւլմաններուն քով, որոնք փակւած էին վանքերուն մէջ: Սակայն չուտով տեսան որ կարավիասի թնդանօթը վնաս մը չէր բերեր, և թէ միւս յոյները անոր օգնութեան չէին գար: Նոյն միջոցին հասան բոլոր այն թիւրքերը, որոնք կանխաւ կայան ընտրած էին միւս փանքերը, և ջախջախիչ բազմութեամբ գրոհ տւին, սուրը ձեռքերնին, կարավիասի վրայ:

Գինով ու արհամարհոտ հրետաձիգ սպան այն ատեն միայն կռահեց վտանգը: Ենթասպայ մը որ անոր քովը կը կենար, վագեց լուր տալու Նւիրական Լէգէոնին:

Նիքոլաս իփսիլանթիս, որ շատ երիտասարդ էր, գթաց Առանց խորհելու հաւաքեց նւիրական Լէգէոնը, որ այդ ժամանակ ցրւրւած էր կերասենիներուն մէջ, և փութաց օգնութեան:

Ժամը տասն և մէկի մօտ էր անդադրում անձրէը բուլորովին ծածկած էր արեւը: Դաշտերը, այգիները և ճամբաները ցեխով ծածկւած էին: Նւիրական Լէգէոնի զինորները կռւի դաշտը հասած պահուն յոգնած և յուսահատ էին և իզուր ջանացին իրենց քառակուսին կազմել: Մանաւանդ առաջին անգամն էր որ անոնք թշնամիի կրակին կ'ենթարկւէին: Թիւրք հեծելազօրքին ամբողջ կատաղութիւնը անոնց վրայ թափեցաւ, որովհետեւ անիծւած կարավիաս և իր զինուորները արդէն փախած էին: Շուտով յոյները, բաժնւած իրարմէ, անհաւասար ձեռնամած կռւի բռնւեցան:

Թրասիբուլոս կը կռւէր հսկայ թիւրք առնավուտի մը դէմ, բայց անոնցմէ ոչ մէկը չէր կրնար առաւելութիւն մը ձեռք ձգել իր հակառակորդին վրայ: Վերջապէս առնավուտն ըստւ: «Եկէք զինադադար ընենք: Դուքք ձշմարիտ փալիքարի մըն էք, և ես շեմ ուղեր ձեզի սպաննել:»

— «Զինադադար շի կրնար ըլլալ յոյնի և թիւրքի միջև,» պատասխանեց թրասիբուլոս և կրկնեց իր հարւածները:

Տասն անգամ անոնք իրենց սուրերը իրարու զարկին շառաչով մը: Տասն անգամ, իրենց տարբեր լեզուներով, կատաղութեամբ հայոյնեցին իրարու: Տասն անգամ անոնց ձիերը իրարու զարկին իրենց չոգիացող կողերը, և իրենց տէրերուն պէս յուզւած խրխնջեցին և չարժեցին իրենց գլուխուները:

Առնավուտին ծանր ապարօշը ինկած էր: Իր սափրւած գլուխը՝ գագաթին վրայ փոքր գիսակովը կը ցոլար օդին մէջ, մինչդեռ թրասիբուլոսի երկար և շագանակագոյն մազերը կը ծփէին իր ուսերուն վրայ:

Անոնք աւելի մօտեցան իրարու: Մէկը միւսը կը ճանկէր, և թրասիբուլոս բռնեց իր հակառակորդին կոկորդէն:

— «Զգուչացի՞ր, կեավուր,» հեաց կիսախեղդ առնավուտը, գետին ձգելով իր սուրը և ջանալով իր եաթաղանը հանել իր գօտիէն:

Կայծակի արագութեամբ թրասիբուլոսն ալ ձգեց իր սուրը: Իր ձախ ստքը ասպանդակէն հանելով, ետեւ ցատքեց առնավուտին ձիուն վրայ: Բոլորեց իր թեսերը

իր սոսկալի թշնամիին մարմնովը և բռնեց այն ձեռքը, որ եաթաղանը կը փնտուէր։ Դոյն ատեն մխեց իր ակռաները անոր մերկ պարանոցին մէջ և վագրի մը պէս խածաւ ան։

Միւսիւլմանը մխեց ասպանդակը ձիուն կողը, իղուր ջանալով որ անասունը ծառանար ու անոնք երկուքն ալ նետէր գեաին։ Որովհետեւ ցաւը անտանելի կը դառնար, առնավուտը թողուց եաթաղանին դաստակը և դէպի վիզը տարաւ իր ձեռքը։

Յոյնը օգտւեցաւ առիթէն, և ինքը յափշտակեց եաթաղանը և անոր ծայրը իր հակառակորդին կուրծքին դըրաւ։

— «Գերի տար իս, քրիստոնեայ։ Մի սպաններ իս,» աղաղակեց առնավուտը, դադրելով ամէն դիմադրութիւն։

— «Սպասէ,» ըսաւ թրասիրուլոս։ Ապա զինաթափ ըրաւ առնավուտը և կապեց ան իր երկար գօտիով։ Զիէն վար իջնալու ատեն թրասիրուլոս բռնեց ձիուն երասանակը և գօտիին ծայրը։ Ապա առնավուտը նոյնպէս վար իջաւ, իր հսկայ հասակով զարմանք պատճառելով իր յաղթողին։

— «Արեան ուխտ ընենք։ Դուք շնորհեցիք իմ կեանքս։ Զեզի հետ մի տանիք իս, որովհետեւ ձեր մարդիկներէն մէկն ու մէկը կրնայ սպաննել իս։»

— «Մի վախնաք։ Ես ձեզի կը խոստանամ ձեր կեանքը, ես կ'ուզեմ փոխանակել ձեզի մեր մարդիկներէն մէկուն հետ։»

Առնավուտը լոռւթեամբ հետեւցաւ անոր՝ դաշտի աւելի հեռաւոր մասերուն մէջ, ուր ազմուկը աւելի բարձր ու ծուխը աւելի խիտ էր։

Յանկարծ չորս թիւրք հեծելագինւոր վրայ եկան։ Թրասիրուլոս կեցաւ և քաշեց ատրճանակը, որը արդէն լեցուցած էր քիչ առաջ։

— «Կեցէ՞ք,» աղաղակեց առնավուտը, անոնց մէջ տեղնետելով իր պաշտպան մը, «թող մէկը չնեղէ ան,» և պատմեց անոնց թէ ինչպէս իր կեանքը կը պարտէր անոր։ Թիւրքերը թողուցին որ անմնաս անցնի թրասիրուլոս։

— «Արեան ուխտ մը,» ըսաւ թրասիրուլոս առնավուտին, և ապա գրկելով իր գերին, սովորութեան համեմատ, ազատ թողուց ան։

Վատասիրտ կարավիսա և իր զինւորները փախած ըլլալով, նւիրական լէգէոնը մինակ մնացած էր օսմանեան հարւածներուն դիմադրելու։

Ապերջանի՛կ ծնողքներու զաւակներ, այս անմահ երիտասարդները կուեցան չորս ժամ անընդհատ յոյն կորովով։ Հարիւր յիսուն հոգի մեռան հոն փառքով, իրենց չորս խըմբապետները սպաննեցան, իրենց դրօշակակիրը Քսէնօֆօն բռնեցաւ և գլխատւեցաւ իրենց աչքերուն առջև, և իրենցմէ երեսուն հոգի գերի տարւեցան։ Բայց մնացածները թեթև գումարտակ մը կազմելով քաշւեցան դաշտէն, դեռ յամառաբար հարւածներ փոխանակելով բարրարուներուն չետ։ «Յոյները դիւրութեամբ անձնատուր չեն ըլլար,» այս բառերն էին որ իրենց նւազած ձայնը անմահացուց Դանուբի ետևի դաշտերուն մէջ։

Զօրավար Ճօրճաքի Ոլիմպիոս երկեցաւ հեռուէն։ Թիւրքերը տեսան որ յոյներու թիւը կը շատնար, ուստի առնելով բանտարկեալները, դրօշակ մը և երկու թնդանօթ, և թողնելով իրենցմէ Հինգ հարիւր մեռած, արեւ մայր մտնելուն գիւղ վերագարձան, զարմացած իրենց յաղթութեանը վրայ։

Մեծ Սլէքսանդր, գինով կարավիսաը, զինւորականի մը հագուստով ծպտած փախաւ աւստրիական հողը։ Ան այլ ևս բնաւ չերեցաւ յոյն ապստամբութեան թատերաբեմին վրայ։

### իթ. ԳԼՈՒԽ

Քրիստոնեայ թէ Միւսիւլ ման

— «Այս խնդիրը խնամով քննելու է։ Եթէ դուք իսկապէս առաջնորդեցիք լալիօթներուն՝ Աթանասիաէսին աշտարակը, և եթէ դուք քէհեային մահ, ան պատճառն էք, ես անգամ մը առմիշտ պիտի կախեմ ձեզի Փաթրասի ամէնաբարձր թղենիէն։ Յոյն մը որ ազգային այս ճգնաժամին մէջ իր կրօնքը փոխելով կը մատնէ իր բարերարը, որովհետեւ ան անկարող եղած է գոհացնելու սիրային կիրք մը, ընդունակ է աւելի դէշ բան մը ընելու, եթէ կարող ըլլայ։ Լաւ է ոչնչացնել ձեզի հիմա, քան թողնել որ աւելի մեծ ոճիր մը գործէք։»

Այսպէս խօսեցաւ գօր. Լօնթոս՝ Պարթաքասին, Փաթրասի միւս զօրավարներու ներկայութեանը։ Ան իր ձեռքը բռնած էր Սնդրօնիկէին նամակը, որուն մէջ վերջինս տեղեկացուցած էր անոր իր ով ըլլալը և պարզած Փաթրասէն մեկնելու պատճառները։

Պարթաքասը լուռ մնաց իբր թէ կայծակէ մը զարնը-  
ւած ըլլար և գետին յառեց իր աչքերը :

— «Դո՛ք չէ՞ք պատասխաներ, դուք գաճաճ : Անդօ-  
նիկոս մա՞րդ էր թէ կին,» հարցուց խմբակետներէն մէկը :

— «Ես անոր հետ լողալու բնաւ չեմ գացած, որ գիտնայի-  
տա,» պատասխանեց :

— «Ինչպէ՞ս կ'ըլլայ որ չէք գիտեր թէ ինչ կ'ըսէ այս  
նամակը :»

— «Ես բան մը չեմ գիտեր այդ մասին :»

— «Բայց դուք ինքներդ ընդունեցիք թէ աշտարակին  
մէջ վարժապետ եղած էք :»

— «Հիմա կ'ուրանա՞մ միթէ :»

— «Անդրօնիկոսը, ուրեմն, քէհեային աղջիկը չէ՞ր : Ան-  
շատ կը նմանէր կնող :»

— «Ոչ, պարոն : Ո՛չ, բնաւ : Նախատինք մըն է ատ,  
բաղդատել այն ծուռ-ձիւ և պաղապուր իմաստակը Անդրօնի-  
կէին հետ, որ իմ աչքերուս առջև սպաննեցաւ : Եթէ մի-  
այն տեսած ըլլայիք իմ աշակե՛րաս : Ամէն մարդ գիտէ  
թէ որքան գեղեցիկ էր ան :»

— «Բայց ինչպէս կ'ըլլայ,» ըսաւ Լօնթոս, որուն հա-  
մոզումները սկսան խախտիլ անոր հաստատուն կերպէն, որ  
այս նամակը այսքան որոշ մանրամասնութիւններ կրնայ-  
տալ :»

— «Ինչպէ՞ս : Այն օրէն որ ես հոս եկայ, ուրիշ ի՞նչ  
բանի վրայ խօսած եմ աշտարակէն ու Անդրօնիկէն զատ :»

— «Բայց ի՞նչ շահ անոր այս նամակը գրելուն մէջ, և  
ինչո՞ւ կը փախչի :»

— «Մի՛ քննէք՝ ինչուն՝ զօրավար : Այսօր ամէն տեղ  
անկարգութիւն ու խառնաշփոթութիւն կը տիրէ : Որքա՞ն  
տարօրինակ գէպեր կը տեսնէք պատերազմի տաեն, և մի՛-  
թէ միշտ կը հարցնէք ինչուն : Ո՞վ գիտէ, թերեւս ան  
խենթ կին մըն էր : Այդ Անդրօնիկոսը կրնար կին մը ըլ-  
լալ, որովհետեւ իր գէմքն ու ձայնը կնոջական բան մը ու-  
նէր, և իր լանջը կնող մը լանջին նման կլոր էր : Թերեւս  
այդ կինը գրամ չունէր, և պէտք էր ունեցած ըլլար, քա-  
նի որ չատ ոսկի զարդեր կը կրէր : Թերեւս ան լոելով թէ  
իրմէ առաջ սպարտացի կինը պատերազմի կ'երթար ինքն  
ալ ուղեց կապկել անոնք, և այսպէս տասը փալիքարի  
վարձեց ու եկաւ : Ապա, երբ տեսաւ թէ հրադէնները նախ-  
նի զէնքերուն պէս չեն, փախաւ, և, իր փախուստին պատ-

ճառ մը տալու համար, այս նամակին առասպելը յերիւրեց :  
Այսպիսի բաներ կը պատահին անոր, որուն հետ արդէն  
բնութիւնը անիրաւաբար վարւած է : Աղջիկը տեսաւ որ  
ես գաճաճ եմ և կորաքամակ ու կաղ, և բաւ ինքնիրեն, «Ես  
յանցանքը կը ձգեմ այդ սապատին վրայ : Զօրավարները  
պիտի սպառնան անոր և ան կէս մեռած պիտի ըլլայ փա-  
խէն : Ապա զօրավարները պիտի խնդան և թերես պիտի  
բանտարկեն, բայց պիտի չմնասեն անոր, որովհետեւ զօրա-  
վարները պատւաւոր և խղճամիտ են, և անոնք պիտի չորո-  
շեն գլխատել մէկը, ոչ ուրիշ պատճառի, այլ կտոր մը  
թուղթի համար :» Բայց իրողութիւնները ինչ որ ալ ըլ-  
լան, ճշմարտութիւնը կամաց կամաց երեսն պիտի գայ :  
Դուք պիտի ճանչնաք իմ արժանիքս և ծառայութիւններս  
և գուք պիտի յարգէք իս : Ահա՛, պարոններ, ես մերկա-  
ցուցի իմ ամբողջ հոգիս : Եթէ ձեր բոլորիդ մէջ կայ մէկը,  
որ ուեէ խարդախութիւն կը տեսնայ տառ մէջ, կախեցէք  
իս անմիջապէս :»

Տեսնելով որ բոլոր շրջապատողները լուռ մնացին և  
կէս-համոզւած կը թւէին, իր եղանակը փոխեց և ձեռքերը  
վերցուց կոչի ձեռվ : «Կրնայ մէկը հաւտալ,» ըսաւ, «Թէ  
ես, որ այնքան երկար տաեն ապրած եմ Անգլիոյ, ֆրան-  
սայի և Գերմանիոյ իշխաններուն և թագաւորներուն մօտ,  
թէ ես, որ այնքան մեծ բաժին մը ունեցած եմ ապստամ-  
բութեան այս մեծ ձեռնարկին մէջ, թէ ես, որ արդէն գը-  
րած եմ եւրօպայի մեծ ժողովրդին և անկէ խնդրած  
եմ զինւորներ և դրամական օգնութիւն — և դուք պիտի  
տեսնէք, պարոններ, թէ շատեր պիտի գան, պատրաստ ի-  
րենց արիւնը թափելու մեր հողին վրայ — թէ ես, կ'ըսեմ,  
միայն աղջկայ մը սիրուն, փոխէի կրօնքս և այսպիսի բա-  
ներ ընէի :»

— Բայց և այնպէս, պարոն, դուք լալիօթներուն հետ  
էիք միջնաբերդին մէջ : Ինչպէ՞ս պատահեցաւ ատ :

— «Ես պատմեցի ձեզի, թէ լալիօթները աշտարակը ե-  
կան, սպաննեցին ամէն մարդ, բայց իս գերի տարին : Այդ  
վիպական կեղծարար Անդրօնիկոսը այդ նամակը յերիւրեց  
կէտառկէտ իմ դժբախտ պատմութենէս :»

— «Ես ինքս կը յիշեմ,» ըսաւ զինւորներէն մէկը, «Թէ  
այն իրիկուն երբ ձեզի բոնեցինք, Անդրօնիկոսը ձեր վրանը  
եկաւ, և հոն դուք խիստ բուռն վիճարանութիւն մը ունե-  
ցաք . իմ իսկ ականջներսվա լսեցի, որ ըսիք, ‘Առհեցէ՛ք

Ճեր դիրքին վրայ : Մարդիկներս կը կանչեմ՝ խմբապետ Անդրօնիկոսը պատասխանեց , ‘Արդարեւ իմ դիրքս է, ճիւաղ, որ կ'արգիլէ իս ճեղի ու րիշ դաս մըն ալ տալու : ’ Աւելի չլսեցի Ճեր խօսակցութիւնէն, ինչու որ դուք դուռնէն անդին դացիք , իսկ խմբապետ Անդրօնիկոսը կատաղած դուրս ելաւ : ’

Պարթաքաս ոչ մէկ կերպով չշփոթեցաւ, թէև զինուորին խօսքերը մուռձի մը պէս ինկան անոր վրայ :

— «Ասոր ի՞նչ կ'ըսէք .» հարցուց զօրավար Լօնթոս :

— «Ճշմարիտ է : Խմբապետ Անդրօնիկոս եկաւ իմ վրանս, բայց հոն ոչ վէճ կար և ոչ ալ թիւրիմացութիւն : Ան ինծի եկաւ թարգմանել տալու նամակ մը որ Լօնտօն պիտի խրկէր լորտ Պօքոին : Խմբապետ Անդրօնիկոսը կը ճանչնար ան, ինչպէս որ ես ալ կը ճանչնամ : Ես անոր հետ հարիւր անդամ հաց կերած եմ 1817ին, երբ ան Յունաստան կը ճամբորդէր : Ես կը յիշեմ որ բարձր խօսեցանք մենք, թէև ուշ էր ժամանակը : ’

Հրամանատարները աղդւեցան լորտ Պօքոի անունէն, անուն մը որ յաճախ հնչած է յոյն ականջին : Անկարող ըլլալով յանցանքի նշան մը գտնալ Պարթաքասի դէմքին վրայ, անոնք իրարու նայեցան :

— «Իմ պարտականութիւնս կը համարիմ Ճեղի Ճերքակալած պահել առայժմ : Ճշմարտութիւնը պէտք է որ երեան դայ : Միակ միջոցը որ ունիմ՝ պաշարւած միջնարերդը մարդ խրկելն է, որ հարցնեն լալիօթներուն թէ դուք առաջնորդած էք անոնց : Եթէ անպարտ էք, Ճեր պաշտօնին մէջ պիտի վերահաստատիք : Եթէ յանցաւոր էք, պատերազմական ատեան մը պիտի վճռէ Ճեր պատիժը : ’

Զօրավարի նշանին վրայ՝ Պարթաքասը տարին բանտարկելու :

Թշւառական դասատուն այդ ամբողջ գիշերը վախով ու յուսահատութիւնով անցուց : Ինքը չէր երեակայեր թէ զօր . Լօնթոս կրնար յաջողիլ նոյն ինքն լալիօթներէն ալ տեղեկութիւն առնելու :

Առաւօտուն Պարթաքաս նորէն բերւեցաւ Աքէայի զօրավարին և զինուորներու ուրիշ մեծ բազմութեան մը առջեւ :

— «Ամէն բան ճշմարիտ է, եթէ հաւատալու ըլլամ Համիտին՝ լալիօթներու գլխաւորին : Անոր պատմութիւնը բոլորովին համաձայն է Անդրօնիկէի նամակին : Դուք ամէնա-

սոսկալի հրէշն էք որ բնութիւնը երբեք արտադրած ըլլայ : Կէսօրէն ետք ժամը երեքին, պատերազմական ատեանը պիտի դատէ ճեղի : Ձեզի խրատ կ'ուտամ որ ամբողջ ճըշմարտութիւնը խօսառվանիք : Ատ միայն կրնար մեղմացը նել Ճեր պատիժը : ’

— «Ճշմարտութիւնը,» ըսաւ Պարթաքաս, իր շուրթները ուղորելով վայրենի ծիծաղով մը, և իր Ճեռքը կուրծքին դնելով . «Veritas aliquanto, jus moritur nunquam,» աւելցուց :

— «Յունարէն խօսեցէք որպէսզի հասկնանք Ճեղի : ’

— «Ոչինչ — միայն լատինները կ'ըսեն թէ՝ ճշմարտութիւնը երբեմն, բայց արդարութիւնը երբեք չի մեռնիր : Սակայն, մինչդեռ կը քնանայ ան, շատեր իրենց գլուխները կը կորսնցնեն, և արթննալէն ետք ոչ մէկը չի կրնար անոնք վերահաստատել : ’

— «Այդ գաճաճը հովի տոպրակ մըն է,» ըսաւ զինուորներէն մէկը : «Լեզուները անոր մարմնին ամէն կողմէն երեան կուգան : ’

— «Լսեցէք : Տեսէք ինչպէս քսան և հինգ տարրեր լեզուներ կը խօսի ան,» ըսաւ ուրիշ մը :

Անոնց շշուկները չխուսափեցան Պարթաքասին ականջէն : Ան սկսաւ ինքնինքը ժողվել ու քաջալերուիլ :

— «Զօրավար, թոյլ կուտա՞ք ինծի առակ մը պատմել,» հարցուց ան :

— «Պատմեցէք,» ըսաւ Լօնթոս :

— «Ատենօք եղնիկ մը կը հալածւէր որսորդներէն : Ասոնցմէն աղաւուելու համար վաղեց անձաւի մը մէջ, ուր շատ մը ատիւծներ գտաւ իր առջեւ : Անոնց թաթերուն մէջ բգկտած պահուն, բացագանչեց խեղճը . Մարդոց Ճեռքով մեռնելէն փախայ, աւելի վայրագ մահւան մը ենթարկելու համար, առիւծներու Ճեռքը : ’

— «Դուք կ'ուղէք ըսել թէ թիւրքերուն Ճեռքէն պըրծելով յոյներուն Ճեռքը ինկաք : ’

— «Ատ ըսել կ'ուղեմ, և այդպէս ալ է : Որովհետեւ թիւրքերը բռնեցին իս, բայց շմեռցուցին : Փախայ Ճեր քով : Ինթրիկներ և սուտ ամբաստանութիւններ ումանց կողմէն, որոնք կը տեսնեն թէ ես ուսեալ մէկն եմ, կրնամ առաջերթալ և գործ մը կատարել, ոչնչացնելու վրայ են իս : Ի՞նչ կ'արժէ պատերազմական ատեան մը, որ կը բազկանայ տառը կամ տասն և հինգ մարդերէ, որոնք օրէնքէն չեն հասկնար, իրենց անուններն իսկ չեն կրնար ստորագրել :

ի՞նչ կ'արժէ վճիռը այն մարդոց, որոնք իրենց գլխաւոր տեղեկութիւնները կ'առնեն թիւրքերուն վկայութենէն։ Ուեւ մէկը որ քիչ մը ուղեղ ունի կրնայ հասկնալ թէ թիւրքերը ինծի դէմ վկայեցին, որ վրէժ լուծեն իրենցմէ փախշելուս համար։ Զօրավար, ըրէք ինչպէս որ կ'ուղէք։ Ես փիլխոսփայ մըն եմ, և արժէք չեմ տար իմ կեանքիս։ Ես գիտեմ թէ ինչ է մարմնին կեանքը, և ինչ կը նշանակէ հոգուն անմահութիւնը։ Բայց դուք ինքներդ կը խորհի՞ք որ անմեղ արեան մէջ կը թաթիսէք ձեռքերնիդ։ Սյլ սակայն, եթէ իս խրկէք հազարաւոր տաեաններու առջև, ևս հաստատապէս որոշած եմ շրթունքս փակել և չբանալ, ինչ ալ որ հարցնեն։»

— «Այն վստահութիւնը որով դուք կը խօսիք, վստահութիւնն է անմեղ մարդու մը,» ըսաւ Լօնթոս, «բայց վըկայութիւնը, նամակը և երկոյթները շատ ծանր են ձեր դէմ։ Դուք ինքներդ պէտք է որ փափաքիք դատւելու, որպէսզի անմեղութիւննիդ ապացուց և ձեր համբաւն ու պատիւը — որ արտաւորւած է — կարելի ըլլայ վերականգնել։»

— «Յտենօք ձագար մը ամբաստանւած էք, զօրավար,» ըսաւ Պարթաքաս, խնդալով կոպտութեամբ մը, «հաւու բուն մը մտած և շատ մը հաւեր խեղգած ու բղկած ըլլալու ամբաստանութեամբ։ Իր բարեկամները խրատեցին զինքը որ ներկայանայ արծիւներու դատարանին, որպէսզի չքմեղւի։ Ի՞նչ կարծէք թէ աւատասիանեց ձագարը։ Իմաստունին աչքին ես անմեղ եմ, որովհետեւ ան գիտէ թէ ձագարները հաւ չեն ուտեր։ Յիմարին աչքին լաւ է որ իրը յանցաւոր երևնամ, քան թէ մտնամ արծիւներու դատարանը, որոնք իրենք արդէն ձագարով կը կերակրի ին։»

— «Դուք առակներու ծրար մըն էք, Պարթաքաս,» ըսաւ Լօնթոս։ «Ինչ որ պակաս է ձեր մարմնին մէջ, կը լրացնէք ուղեղովնիդ։»

— «Ձեր գովասանքը կ'ուրախացնէ իս,» զօրավար, ինչու որ ատ ձեզի ալ կը յարմարի քիչ մը։»

Արդարև զօր։ Լօնթոս հազիւ հազ միջահասակ մէկն էք։

— «Բայց ի՞նչ պիտի ընեմ ձեզի։ Կամ պէտք է որ դուք անմեղ ապացուցանէք ձեզի, կամ եթէ ոչ անկարելի պիտի ըլլայ հոս ամէնուն կասկածները փարատել։»

— «Հրաւիրեցէք համիտը և երկու կամ երեք լալիօթ-

ներ գալ իմ ներկայութեանս զինադուլի դրօշի մը տակ։ Ես անոնց քանի մը հարցումներ կ'ընեմ և ապա դուք կը տեսնաք։ Բայց ի՞նչ կ'ըսեմ։ Այս կերպը անկարելի է։ Դուք կրնաք կրէսոսի հարստութիւնը խոստանալ զամիտին, և ան միջնաբերդէն դուրս չի գար։ Ամէնալաւ միջոցն է իս խրկել ձեր կարեոր մարդիկներէն երեք կամ չորս հոգու հետ մէկտեղ, հոն ես երես երեսի կը խօսիմ անոնց հետ։ Եթէ անոնք պնդեն թէ ե՛ս առաջնորդեցի իրենց քէհեային աշտարակը, այն ատեն կախեցէք իս։ Ասկէ զատ իմ տարօրինակ կացութիւնս պիտի օդնէ ձեզի դիտելու պաշարւածներուն վիճակը։»

Լօնթոս խորհեցաւ քիչ մը և ապա հրամայեց որ Պարթաքասի առաջարկը գործադրուի։

Վերջինս ուրախութենէն գրեթէ յիմարացաւ։ Ան միայն իր կեանքը ազատելու մասին կը հոգար և սիրով կը փարէր փրկութեան ուեէ միջոցի, փոյթ չէր թէ որքան ամօթալի եղած ըլլար ատ։

Յաջորդ օրը, չորս յոյն խմբապետներու ընկերակցութեամբ Պարթաքաս մտաւ միջնաբերդը։

Լալիօթներուն պետերը և թիւրքերուն առաջնորդները ծալլապատիկ նստած կը ծիէին։ Անօթութենէ նիշարցած և գեղնած բազմութիւն մը՝ մարդ, կին և մանուկ՝ անմիջապէս խռնեցան չուրջերնին, կարծելով թէ յոյները եկած են խաղաղութիւն կնքելու։

Վարժապետը միւսներուն առջևն անցաւ։ Ինչպէս ամէնախոնարհ միւսիւլմանը յարգանք կը մատուցանէ իր մեծաւորին, այնպէս ալ ինք իր մարմինը խոնարհեցուց, երեք անդամ իր ձեռքը տարաւ կուրծքէն ճակատը և իրաքանչիւր անդամ արտասանեց որոշապէս։ «Խաղաղութիւն ձեզի։»

Ցոյները, միւս կողմէն, պարզ բարե մը տւին և նստան առանց հրաւէրի սպասելու։

— «Տէր իմ, Համիտ,» սկսաւ Պարթաքաս, դեռ կանգնած, «դուք ճանչցա՞ք Աթանասիատէս քէհեային դուստրը։»

— «Այս,» ըսաւ ան, ատելութեամբ մը նայելով անոր։

— «Լաւ կը յիէք ան։»

— «Ես ան այնքան լաւ կը յիշեմ որքան ձեզի, դաճաճ, դուք համոզեցիք իս ան առնելու ջանալ։»

— «Կը լոէք, Պարթաքաս։»

— «Ես, Տէր իմ, ե՞ս առաջնորդեցի ձեզի։ Ե՞ս,» հարցուց վարժապետը շւարած։

— «ԱՇԻ : Գաճաճը չյիշել կը յաւակնի , ԱՇԻ»

— «Կ'երդնում թէ բան մը չեմ յիշեր : Թողէք միայն երկու խօսք ըսեմ ձեր ականջին : Անոնց բացէն ըսելէս առաջ , կ'ուղեմ գաղտնի բան մը ըսել ձեզի :»

Լալիօթներու գլխաւորը արհամարհանքով նայեցաւ անոր :

— «Երկու խօսք ձեր ականջին , երկու խօսք ,» աւելցուց Պարթաքաս , Համիտի ձեռքէն բռնելով :

— «Զէ՞ք հասկնար թէ ես ի՞նչ ըրած եմ ,» ըստ անոր կամացուկ մը թիւրքերէն լեզով : «Զէ՞ք հասկնար որ ես միջնարերդը թողուցի կեավուրներուն ծրագրերը լւտեսելու համար : Մէկ-երկու օրէն միջնարերդը պիտի իյնայ և մէկ հոդի մը անգամ պիտի չկրնայ խուսափիլ : Պաշարողները ական մը փորեր են և վառօդի անհուն քանակութեամբ մը լեցուցեր են ան , ձեզի բոլորդ ալ օդը հանելու համար : Եթէ ինծի չէք հաւտար , մէկը խրկեցէք և հարցուցէք պն . Ֆիլիպ կրինին , որ ձեր լաւ բարեկամն է : Եւ ես հիմա այս կեավուրներուն պիտի ըսեմ թէ ես Մուհամմէտի հետեւող մըն եմ , և թէ ես այդպէս ըրի իրենց ճանկերէն ազատելու համար , և , թէ հակառակ իրենց , իս հոս բերին : Ժամանակ մի՛ վատնէք : Ճամրու դրէք ատոնք , որպէսովի կարող ըլլամ ամէն բան ձեզի պատմելու :»

Թողնելով զարմացած առնավուտը և գառնալով յոյներուն , ըստ . «Ճնորհակալ եմ ձեզի , պարոններ , որ ընկերակցեցաք ինծի՝ միւսիւլման եղբայրներուս և հաւատակիցներուս քով վերադարձ պահուս : Իփոխարէն այն կեանքին որ այնքան աղնւութեամբ չնորհեցիք ինծի , մեր գլխաւորը պիտի աղատէ յոյն բանտարկեալ մը և այսպէսով սէր պիտի ըլլանք : Գալով ինծի , ես միջնարերդը պիտի չճշեմ այլ ես , որովհետեւ ես միւսիւլման մըն եմ թէ հօրս և թէ մօրս կողմէն : Իմ միտքս ու սիրտս Դուռանին և իսլամին համար են : Ուստի ժամանակ մի՛ կորսնցնէք , գացէք ձեր գլխաւորներուն անգամ մըն ալ հասկուցէք թէ ինչպէս կը կտրէ փոքրիկ միւսիւլմանի մը դանակն անգամ , ըսէք անոնց թէ եթէ իրենց վէճերու ու դժտութիւններու չնորհիւ անկարող էին մէկ բանտարկեալ մը պահելու , անոնք բաւական դժւար պիտի գտնան այս միջնարերդը դրաւել : Ուստի ես կը խրատեմ անոնք հրաժարիլ այդ մատղութենէն , որովհետեւ հիմա մենք գիտենք իրենց բոլոր ծրագրերը , և անոնք բոլորն ալ սուրէ պիտի անցնենք Ռումէլիէն

օդնութիւն եկածին պէս , ինչ որ արդէն ամէն օր կ'ակընկալենք :»

Որպէսովի թիւրքերուն մոլեռանդութիւնը աւելի գրգռէ իրեն ինպաստ , անարգ Պարթաքասը բարձրաձայն գոռաց միւսիւլման հանգանակը . «Զկայ Աստւած այլ Աստւած , և Մուհամմէտը Աստծու մարգարէն :»

Խեղճ յոյները նախ ապշեցան և ապա բարկութենէն կատղեցան : Բոլոր թիւրքերն ալ սուրերնին քաշեցին Պարթաքասը պաշտպանելու , եթէ հարկը պահանջէր :

Գրեթէ ժամ մը թիւրքերն ու յոյները բարկութեամբ վիճարանեցան : Վերջինները պահանջեցին Պարթաքասը , առաջինները մերժեցին բաց թողնել ան , պնդելով թէ իրենց կրօնը կը պատւիրէ պաշտպանել ամէն հաւատացեալի կեանքը : Վերջապէս յոյները տեսնելով թէ իրենք անօգնական էին , մեկնեցան զայրութով :

Պարթաքասի վարմունքը թող անկարելի կամ տարօրինակ չերենայ : Մինչև անգամ հրաշք մըն է որ յոյնը այնքան ատեն գերի՝ տապականւած և այլասերած կայսրութեան մը , պահեց իր կրօնն ու ազգութիւնը , և տարբեր ատեններ փորձեց կոտրել իր շղթաները : Տարօրինակ չէ որ Պարթաքասի նման քանի մը թշւառական արարածներ իրենքը իրենքը ընդունակ աշակերտները ցոյց տւին բռնակալութեան գպրոցին : Ինչ ալ որ ըլլայ , այս նենգութեան միջոցով և անգլիական հիւպատոս ֆիլիպ կրինի միւսիւլմաններուն տւած օդնութեան չնորհիւ , ականք դերեւ եւաւ և միջնարերդը չգրաււեցաւ :

Բ. Գ. Ի. Ք.

Ա. Գ. Ա. Խ.

Ե ա ն ի ա յ ի Ա լ ի Փ ա շ ա ն

Մեր պատմութեան թելը մեզի կը տանէ եանիա, Եպի-  
րոսի մայրաքաղաքը :

Օր. Ռ. — Հոն փութաց կարավիասի կուչն եաթ,  
փախստական Անդրօնիկէն ու Տիամանթօն գտնելու յոյսով :  
Վրէժինդրութիւնն ու սէրը բռնկցուցեր էին սուլիօցին :  
Ան կարծեց թէ ենթադրեալ Անդրօնիկոսը օդտւած է այն  
գաղտնիքէն որ ինքը հաղորդած էր Տիամանթօյին նկատ-  
մամբ : Օր. Ռ. — կը խորհէր թէ երբ Անդրօնիկոս տեղեկա-  
ցաւ թէ ինչպէս Ալի փաշան մեծ գումար մը առաջարկած  
էր Քարէթօյի աղջկան համար, խարած ըլլայ Տիամանթօն  
և երկուքը մէկտեղ աճապարած ըլլան այն քաղաքը որը  
Քարէթօն այնքան քաջութեամբ կը պաշտպանէր օսմ. զօր-  
քի յարձակումներուն դէմ :

Եանիան, որ կը տարածւի Ելէպօլսի հին հովիաին մէջ,  
ո'չ այնքան հեռու Փինտոսէն, նոյնանուն Լճին մօտ, այն-  
քան զուրկ է ճարտարապետական գեղեցկութենէ, որքան  
թիւրք քաղաքներն են ընդհանրապէս : Անոր փողոցները  
նեղ ու դարուվար են, և շուկաները մութ : Բայց թիւրք  
և հրեայ գերեզմանատները գրաւիչ են իրենց սաղարթա-  
խիտ ծառերով, և բնակիչներուն հագուստները գեղանկար  
և ռազմական են :

Ուշադրութեան միակ արժանի շէնքն է Քալօ փաշայի  
մզկիթը, զարդարւած սիւներովն ու մարմարներովը Փլու-  
թօյի տաճարին, որուն աւերակները դեռ կարելի է տեսնել  
լիճին մօտ :

Տարածուն թերակղի մը կամ աւելի լաւ ճիշդ կղզի մը  
— քանի որ ցամաքէն կտրւած է լայն խրամով մը — կ'եր-  
կարէ երկու բազուկներ, որոնց վրայ հոյակապօրէն կը բարձ-  
րանան երկու մզկիթներ և վէզիրին պալատը :

Այս պալատը պաշտպանւած է պատնէշներով և կրկ-  
նակ պատերով : Հոս է նաև Լիթարիցա համբաւաւոր բեր-  
գը, փաշային հզօր ապաստանը :

Պալատին մէջ տեղն էր Քըզ-Քուլէ անուն աշտարակը,

Թնդանօթով ու հաստ պատերով պաշտպանւած : Այս աշտա-  
րակը կը կոչւէր «Վերջին ապաստանը», որովհետեւ ա-  
նոր տակ անձաւ մը կար — բնութեան հրաշակերտը, որուն  
մէջ պահւած էր երկու հազար տակառ վառօդ, անհուն  
քանակութեամբ պաշար, և տիրոջ գանձերը : Ուրիշ ստո-  
րերկեայ ապաստան մըն ալ փորւած էր, որ կը հա-  
ղորդակցէր առաջնին հետ : Հոն կ'ապրէին փաշային հա-  
րէմ ու գեղեցիկ Վասիլիքէն .

Ոչինչ աւելի վիպական կարելի էր երևակայել քան  
այդ տարիքոտ առիւծին այս ապաստանը : Ասոր խորքերը  
մանելու համար պէտք էր երեք դուռնէ անցնիլ, որոնց  
գաղտնիքը միայն իրեն յայտնի էր : Շոայլօրէն կահաւոր-  
ւած էր ան : Վերը աշտարակի մզկիթին մէջ յիսուն մարդէ  
բաղկացած պահակ մը շարունակաբար զէնքի տակ էր,  
պատրաստ մէկ բառ մը լսելուն մեռնելու անոր համար :

Վառօդատան մօտ Ֆէշիմ Ցամայիս կը հսկէր գիշեր ցո-  
րեկ, վառ ջահ մը բռնելով իր ձեռքը : Վայելչակազմ ե-  
րիտասարդ մըն էր ան, բայց այնքան վայրագ ու յամառ,  
որքան ինքը բռնակալ փաշան : Մէկ նշան մը բաւական էր  
որ ան օրհասական ջահը մզկի պայթուցիկ նիւթերուն մէջ :

Այն պահուն երբ ընթերցողը կ'առաջնորդւի այս ամրո-  
ցը, Ալի փաշան նստած է, տակը վագրի մորթ մը, ցած  
բազմոցի մը վրայ : Անոր քովը ընկողմանած է Վասիլի-  
քէն, որ աւելի աղջկան մը կը նմանի քան կնոջ մը : Անոր  
դիմացը կանգնած է Քարէթօն և քիչ մը հեռուն օր. Ռ. — :

Ալի փաշան արդէն ծերացած մէկն էր, ութսուն տա-  
րեկանէն աւելի : Իր երբեմնի ոսկեղէն մազերը, թանձր  
յօնքերը, խիտ պեխը և երկար մօրուքը, որ մինչև գօտին  
կը հասնէր, ամբողջովին ձիւնաթոյր, կ'ուրւագծէին պատ-  
մական այն գլուխներէն մէկը, որուն նայողը պիտի կարծէր  
թէ Հին Կոտակարանի նահապետներէն մէկունն էր, քան թէ  
մարդկութեան պատուհասի մը :

Իր փոքրիկ աշքերը, մութ կապոյտ և թաղւած իրենց  
կոպիճներուն մէջ, կրակ կը ցայտէին երբ բարկութենէն կը  
գրգռւէին, բայց այնքան մեղմ կը դառնային, որքան եղ-  
նիկի մը աչքերը, երբ կիսախուփ կը մնային կեղծաւորու-  
թեան կամ լաւ տրամադրութեան ատեն : Իր դէմքը ցոյց  
չէր տար տիպար միւսիւլման մը : Բայց գէմքին ամէն  
մէկ գիծը արտայատութիւնն էր այն անհանգիստ և կո-  
րովի հոգիին, որ կը կառավարէր այդ մարդը : Բնական

պերճախօսութեան գետեր կը հոսէին շատ անդամ իր շուրթներէն, որոնց վրայ մեղմ ժպիտ մը կը ծփար, բայց ժպիտ մը ոչ ամէնէն նւազ սատանայականը, որ կ'օգնէր իրեն խարելու ունէ մէկը որուն ինքը կը չուայլէր «սիրելի տէրս», «եղբայրս», «տղաս», «զաւակս», ևն. մակդիրները: Հինգ ոտքէն քիչ մը աւելի բարձր էր ան, և ունէր թիկնեղ ու բարեձե կազմւածք մը:

Խառնուրդ մը տղիտութեան և մտացութեան, կեղծիքի և անկեղծութեան, անվստահութեան, յանդգնութեան և զգուշութեան, նախապաշարումի, ագահութեան, կրօնամօլութեան և անյագ վրէժինդրութեան, և մանաւանդ ուսումնասիրւած կեղծաւորութեան և բացարձակ գաղտնապահութեան, այս մարդը թէփէլ էն գիւղի խոնարհ ընտանիք մը բարձրացեր է փոխարքայի մը աստիճանին այն երկիրներուն մէջ, որոնց վրայ հին ատենները Մեծ Ալեքսանդր և Եպիրոսի Փիրոսը կառավարեցին մեծ համբաւով:

Ադամանդակուռ սուր դաշոյն մը կը փայլէր իր գօտիին մէջ: Մէկ կողմէն կախւած էր դամասկեան սուր մը որ Օրխան, թարթար հարստութեան վերջին շառաւիղը, շնորհեց անոր, երբ իր եղբօր հետ ընդունելութիւն գտաւ եանիայի մէջ: Հեռաւոր ձախ անկիւնը բազմոցին վրայ կեցած էր իր համբաւոր հրացանը, Վէրսայլի գործ մը, Եպիրոսի մէջ լաւ ճանչցւած, և վախի ու երդի առարկայ մը առնավուտներուն մէջ: Դամասկեան պողպատէ այս հրացանը, ընդելուզւած ոսկի աստղերով, ատենօք կը պատկանէր նափոլէօն կայսեր, որ խրկած էր Աքիայի ծիգար փաշային: Անոր մահէն ետք սուրը անցաւ սուլթան Սէլիմ Գ. ի ձեռքը, որ նւիրեց ան քիւրտ Եռուսուֆ փաշային, բրինձի նախկին վաճառական մը, որ երեք անդամ մեծ եպարքոսի աստիճանին բարձրացաւ: Ալի փաշան անկէ ժառանգեց հրացանը: Թագաւորի մը արժանի ընելու համար — ինչպէս կ'ըսէր ինքը — պատեց ան արծաթէ տերեններով ու զարդարեց թանկադին քարերով: Անդլիական դիտակ մը անոր անբաժան ընկերն էր:

Վասիլիքէն, այն ատեն գրեթէ երեսուն տարեկան, ընիկ փլէշօվիցացի էր, Քանիայի փոքրիկ գիւղէ մը:

Բ. Դուռը 1880-ին կասկածեցաւ թէ այդ գիւղը դրամահարներու որջ մըն է, որոնք Թիւրքիան կը հեղեղէին կեղծ դրամով, հրամայեց Ալի փաշային որ աչք պահէ ա-

նոր վրայ: Այս հրամանէն օգտւելով, Ալի փաշան օր մը գիւղը վառեց, կողոպտեց ինչ որ կրնար և սպաննեց բնակիչներէն շատերը:

Վասիլիքէին հայրը առաջին գոհն էր: Քրիստոնեայ մըն էր ան և, տեղեկութեան մը համաձայն, քահանայ մը:

Իր սարսափահար աղջիկը, այն ատեն գեռ տասն և մէկ տարեկան, վագեց արխւնաներկ տունէն դուրս, և օգնութեան աղաղակներով ինքղինքը նետեց առաջին հանդիպած տաճիկին գիրկը:

«Տէր,» հեաց աղջիկը, «իմ հայրս այլ ևս կենդանի չէ: Պաշտպանեցէ՞ք մեզի: Մենք բնաւ վէզիրին չվասնեցինք որ ան մեզի այսպէս սպաննէր, և մայրս բնաւ յանցանք մը գործած չէ: Մենք խեղճ մարդիկ ենք և ձեր ձեռքին մէջ: Թէրեսս դուք ինքներդ ալ մայր մը և գաւակներ ունիք:»

Վասիլիքէի քաղցր ձայնը և հրաշալի գեղեցկութիւնը խաղաղեցուց անդութ արարածը, որ մտիլ կ'ընէր անոր: Նոյն ինքն Եանիայի փաշան էր աս:

Պղտիկ աղջիկը իր բազմուկներուն մէջ առաւ ան, հրամայեց որ կոտորածը դադրի, և աղջիկն ու անոր մայրը տարաւ Եանիա:

Զլւած բան մը — փաշան բնաւ չստիպեց աղջիկը որ իր կրօնքը փոխէ, թէկ իր հարէմին կառավարիչը ըրաւ ան: Այս համբաւաւոր կինն է որ իր ազնւութեամբ և առաքինութեամբ զսպեց ու կառավարեց ճիւաղին կիրքերը:

Նրակազմ, բայց մարմնի չափերու կատարելութեամբ, վասիլիքէն այն կիներէն մէկն էր, որ եւրօպացին Աստղիկ կը կոչէ: Իր դէմքը գունատ և պայծառ էր, աչքերը սև և անրջոտ, իր յօնքերը բոլորածե և մշտապէս արտեանունքներուն վրայ խոնարհած: Իր ոտքերն ու ձեռքերը զարմանալիօրէն քնքուչ էին:

Օր. Որ — Կարավիասի կոփւը կը նկարագրէր. կը պատմէր ամէն բան որ գիտէր Տիամանթօյի մասին:

Քարէթօն արտասւեց և արտօնութիւն ինդրեց Եանիայէն մէկնելու և իր աղջիկը գտնել փորձելու:

«Ոչ,» ըստ Ալի փաշան, «հօրս հոգին վկայ, ես ձեղի պէտք ունիմ, զաւակս: Սուլթանին բանակները արդէն Եանիայի մէջ են: Անոնք առաջ խաղալուն պէս, վառողի տակառներու այս շարքին կրակ պիտի տանք: Մեր մահը փառաւոր պիտի ըլլայ, մեր փախճանը քաղցր պիտի ըլլայ: Այսպէս չէ, իմ սոխակս, Վասիլիքէ:»

— «Ինչ որ տէրը կը փափաքի,» պատասխանեց կինը, դարձնելով իր փայլփլուն աչքերը բռնակալին ձիւնանման դէմքին :

Ապա փաշան տարածեց իր ձեռքերը Քարէթօյին, ինչան հրաժեշտի :

Վերջինը համբուրեց անոր ձեռքը, գետնէն բարեեց և դուրս ելաւ օր մի—ին հետ :

— «Դուն տխուր կ'երենաս, սիրելի զաւակս,» ըսաւ Աւին, դառնալով Ֆէշիմ Յամայիսին. «Ճահը ինծի տուր, կարգը իմս է հսկելու, գնա քնացիր» :

Հաւատարիմ պահապանը համբուրեց ձեռքը, որուն յանձնեց համբաւաւոր ջահը, և իր վերարկուն փոեց տակառներուն վրայ : Անմիջապէս խորունկ քունի մէջ ինկաւ : Երկար ատեն խոր լոռութիւն մը տիրեց այդ երկիւղալի ապաստանին մէջ :

Տարիքոտ կուսակալը մեքենաբար կը խաղար վասիլիքէի փափուկ երեսին, մազերուն և վզին հետ, և երեմն ալ կրքով մը կը սղմէր ան իր կուրծքին : Իր աչքերը կը սեեռէին երբեմն վառողին, երբեմն բոցավառ ջահին, և ցոյց կուտային թէ իր միտքը կը տանջւէր խորհուրդներու անծայր յաջորդութեամբ մը :

Վասիլիքէն նւաղուն ձեռվ մը իր գլուխը խոնարհեցուց ծերունիին կուրծքին վրայ, և աչքերը կիսախուփ պահեց, ապա բռնեց անոր ձեռքը և պատասխանեց մեղմ սեղմումով մը, ամէն անգամ երբ բռնակալը կուրծքին կը սեղմէր զինքը :

— «Թող անիծած բլլայ Ապառուլահ Իապն Սաատը, Պուռանին դէմ գլխաւոր մեղանչողը, Վասիլիքէ,» ըսաւ Ալի փաշան, խորունկ հառաչով մը : «Ի՞նչ է այս աշխարհս : Ես բնաւ երջանիկ եղած չեմ : Ես հարստութեան տենչացի և ան ինծի եկաւ իր բոլոր առաւելութիւններովը : Ես տենչացի պալատներու, արքունիքի մը, զօրութեան, շքեղութեան, պերձութեան, խրախճանքի, և ասոնք ամէնքն ալ վլայելեցի : Գիւղացին որ իր դիրքը կը բաղդատէ այն տընակին հետ, ուր ես ծնած եմ, անտարակոյս երիցս աւելի երջանիկ կը նկատէ իս : Հաւատարիմ Սէլտը վկայութեան կը կանչեմ ես, բոլոր առնավուտներն ալ կ'երգեն իս իրենց երգերուն մէջ : Եւ սակայն, եթէ աշխարհս գիտնայ, իմ գեղեցիկ վասիլիքէս, թէ ինչպէս գնած եմ այս բոլոր յաջողութիւնները : Ես մեղանչած եմ : Ո՛չ, Սէլտ, մարդա-

րէին որդին, ներողութիւն ինծի համար : Ես որքա՞ն բարեկամներ ու ազգականներ սպաննած եմ, որքա՞ն մարդկային արարածներ : Ես հիմա շրջապառած եմ անոնցմով, որոնց ծնողները ես գոհած եմ, Փէջովիցայի աղջիկ : Իմ սիրելի Վասիլիքէս, գուն որ միայն ապերջանիկ հոգուս միակ միսիթարութիւնն ես, բայց և այնպէս ես չէի հայրդ սպաննողը» :

— «Այդպէս մի խօսիք, տէր,» ըսաւ կինը, համբուրելով վէզիրին ձեռքը :

— «Վասիլիքէ, սիրելի զաւակս : Փա՛ռք Ալլահին, Աւիին վախճանը կը մօտենայ : Ես կ'զգամ ատ, որովհետեւ այն ձայնը որ միշտ կը խանդարէր քունս, այլ ևս չի նեղեր իս, մինչեւ իսկ ան կը յարգէ այս վայրկեանները» :

— «Դուք տարօրինակ կը խօսիք, տէրս : Մահը դեռ շա՞տ հեռուն է : Խուրցիտ փաշան գիտէ որ եթէ քայլ մը առաջ գէպի ելլայ ան :»

— «Այո՛, Վասիլիքէ աղջիկս : Էմինէին բարկացոտ ուրականը դադրեր է այլ ևս վրէժինդրութիւն պահանջելէ : Այն խանդուութիւնը որ իմ ապերջանիկ ամուսինս կ'զգայ քեզի նկատմամբ, վերջացած է, որովհետեւ ան կը տեսնէ որ ես ինքս ալ գերեզմանին կը մօտենամ : Վասիլիքէ, աշխարհս չի կառավարւիր դիպւածով, Աստծու մատը կը կառավարէ ան : Ես պարզապէս կը տեսնամ ատ : Ես սպաննեցի էմինէն, իմ առաքինի՝ էմինէս : Իր որդիները, Վէլիս և Մուխթար, մատնեցին իս, տե՛ս ինչ կացութեան մէջ եմ այսօր : Վասիլիքէ, իմ աստղս, ճշմարտութիւնը ըսէ ինծի, քու հոգեղ մերկացուր Ալիին առջև : Կ'ուղե՞ս ինծի հետ մեռնի՛, թէ կ'ուղես երկար ապրիլ : Իմ վախճանս անխուսափելի է : Խօսէ՛, իմ Վասիլիքէս, մէկ խօսիք մը, և քեզի պիտի խրկեմ Եպիրոսէն հեռու :»

— «Ես պատրաստ եմ իմ տիրոջս հնտ մեռնելու :»

— «Հոգիս վկայ, պատասխանդ համելի չէ ինծի : Հարկադրւած կը թւի ինծի : Դուն քու ծաղիկ հասակիդ մէջ կը գտներս, Վասիլիքէ . կեանքը հրապոյրներ պէտք է ունենայ քեզի համար : Մի՛ խորհիր իմ մասին, որ ութսուն տարեկան եմ : Ես ապրած եմ կեանքս : Խօսէ՛ աղջիկս : Մէկ բառ մը, և դուն հեռուն պիտի մնաս այս վառոդէն ու Բանակալը արտասանեց այս խօսքերը հանդարտօրէն եմեղմով : Անոր գեղեցիկ երեսը առնելով իր երկու ձեռքերուն մէջ, գարձուց իր աչքերուն, ագահութեամբ մը ջանալով կարդալ անոր մէջէն աղջկան հոգին :

Տարօրինակ զգացմունքներ էին որ իր տարիքուտ դէմքը արտայայտեց։ Տարտամ ցաւ մը սահեցաւ ծերունիին բոլոր անդամներուն մէջէն։ Կծոտ խանդոտութիւնը երեակայել տւաւ անոր թէ իր գանձն ու դշխոյակերպ վասիլիքէն ուրիշի մը սեփականութիւնը պիտի դառնային։ Քանի մօտեցաւ գերեզմանին այնքան համոզւեցաւ թէ այս ապերջանիկ արարածը պէտք էր իրմէ առաջ մեռնէր։ Վասիլիքէն թէև ճարպիկ, բայց աննենդ և անկեղծ էր, որովհետւ ինքը ասկէ զատ ուրիշ սէր չէր ճանչցած, և իր կոյր հնազանդութեամբը անոր բազանքներուն և իր քաղցրութեամբ անհետացուցած էր վագրին բոլոր մահացու միտումները իրեն դէմ։ Այս վերջին խօսակցութեան մէջ աղջիկը իր գլուխր գարձուց և անոր նայեցաւ սեռուն։ Կեանքը արդարու քաղցր էր իրեն համար, որովհետև դեռ երիտասարդ էր։ Բայց մինոյն ատեն զգաց թէ ինքը պէտք է որ վանք մը քաշւէր, և հոն անցնէր իր մնացած օրերը աղօթքով և ապաշխարութեամբ։ Մանաւանդ կինը խորհեցաւ թէ իր այս ներկայ դրութեան մէջ բռնակալին ամենափոքր յուզումը կրնար իր մահը փութացնել։ Կինը իր բազուկները նետեց անոր վզին և համբոյրներով ծածկելով անոր երեսը ըսաւ, «Ես պատրաստ եմ, տէր իմ, հետեւլու ձեր ճակատագրին։ Ինչո՞ւ պիտի փափաքիմ ապրիլ, երբ ձեզ պիտի կորսնցնեմ աշխարհէն։ Դուք գիտէք աս, դուք կը հասկանաք աս, դուք կը ճանչնաք աս բոլորը իմ զգացումներուս մէջ։ Ինչո՞ւ ուրեմն այսքան կը չարչարէք իս, և ինչո՞ւ այսքան անվատահութիւն ցոյց կուտաք ձեր սիրելի վասիլիքէին։»

«Մարգարէին աղջիկը վկայ, կը հաւատամքեղի։ Կը հաւատամ, զաւակս։ Միայն դուն ու մէջիմը հաւատարիմ էք ինծի։» Այս խօսքերէն ետք լուռ մնաց և ինքզինքը մտածունքներու յանձնեց։

Քիչ ետք զինւոր մը իմացուց թէ Պելօպօնէսի վէզիրէն դեսպաններ եկած էին անոր հետ տեսակցութիւն մը ընելու համար։

«Վաղը կէսօրէն ետք ժամը Զ-ին թող գան,» պատասխանեց Ալի փաշան։

## Բ. Գլուխ

## Քարէթօի Փախուստը

— «Իրաւ իրաւի, խմբապետ Քարէթօ, դուք խենթը ըլլալու էք որ եանիաէն չէք փախսիր,» ըսաւ օր Ռու — Տիամանթօի հօրը որ անոր գիմացը նստած խորհուրդներու մէջ թաղւած կը թւէր։

— «Ես հոս պիտի մնում, օրիորդ, և պիտի մեռնիմ անոր համար որ իմ կեանքը չնորհեց։»

— «Կարծէք որ ան ձեր կեանքը փրկեց լոկ սիրելուն։ Դուք թնդանօթաձիգութենէ կը հասկնաք, ‘Ես վտանգաւոր պատերազմի մը մէջ եմ,’ ըսաւ ան ինքնիրեն ‘եթէ փրկեմ զինքը օգտակար պիտի ըլլայ ինծի։’»

— «Այդպէս չէ, տիկին։ Վէզիրը կը սիրէ իս, և երկու հազար ոսկի կուտայ ուեէ մէկուն որ կրնայ Տիամանթոն ինծի բերել։»

— «Հիմա, մայիս ամիսն է, բայց սոխակներ չկան, կը հասկնա՞ս։ Մենք սուլիացի կիներս գիտենք անոր դաւերը։ Տասն և հինգ տարիներէ իվեր կուեցանք և դաշնակցեցանք անոր հետ, և ան միշտ թշւառական մը և դաւաճան մը եղած էր։ Գիտե՞ս, Սարէթօ, ինչո՞ւ այդքան դրամ կուտայ աղջկանդ համար։ Ակսած է ճանձրանալ վասիլիքէէն։ Լսած է թէ որքան գեղեցիկ է Տիամանթօն, ‘Ա’խ, ես պիտի փոխանակեմ’, կ’ըսէ ան։»

— «Ի՞նչ ըսել կ’ուդէք, օրիորդ,» ըսաւ գնդապետը, բարկասիրտ ոտքի ցատքելով։

— «Ճշմարտութիւնը, պն։ Քարէթօ, ճշմարտութիւնը միայն։ Ա’խ, խմբապետ Քարէթօ, եթէ ան ուզենար, մէկ խօսքով կրնար փրկել նէքիպէդ։»

— «Նէքիպէ։ Մի արտասանէք անոր անունը,» աղաղակեց Տիամանթօի հայրը։

— «Մէ՛կ բառով կրնար փրկել ան, մէկ պարզ բառով։ Բայց դուն քրիստոնեայ մըն էիր և ան թիւրք մը։ Ուստի քարկոծեցին ան և անոր անուշ հոգին առին։ Հիմա ձեղի պէտք ունի ան դեռ, բայց երբ պատերազմը լմնայ լիճը պիտի նետէ ձեզ։»

Քարէթօ լուռ մտիկ ըրաւ։

— Ես փորձեցի մէկ, երկու, երեք անգամներ մնաս-բարով ըստելէ ձեզի, Քարէթօ, բայց հիմա, երթալէս առաջ, սիրտս կ'ուղեմ հանգստացնել: Ես կը ճանչնամ ձեր շագանակագոյն մազերով Տիամանթօն: Եթէ չուտ ընէք և հետապնդէք ան որ գողցած է աղջիկը, լաւ կ'ընէք: Եթէ հոս մնաք փաշան հաճեցնելու համար, պիտի կորսնցնէք ձեր աղջիկը:<sup>10</sup>

— «Բայց ես բնա՛ւ ճանչցած չեմ իմ աղջկու: Ո՞ւր կրնամ դտնել զինքը»:

— «Ծովային թռչուն մը և լեռնային թռչուն մը եղիր  
և որսա զինքը ամբողջ Ռումինիա մէջ։ Յոյները պիտի  
տան ձեզի ինչ որ կը կարօտիք, և լաւ պիտի վճարեն ձեզի  
եթէ անոնց հետ մնալու ըլլաբե։»

Քարէթօն լուռ մնաց երկար ատեն։ Յետոյ ըստաւ «Պիտի երթամ։ Գիտէ՞ք, տիկին, որ Ալի փաշան յիմարացած կ'երենայ։ Եթէ իր հարստութենէն մաս մը գոհէր, որ առնավուտները իրեն համար կուէին, ինքը կրնար սուլթան մը ըլլալ։ Ագահութիւնը կուրցուցած է զինքը։»

— «Ուրախ եմ որ ինձի հետ պիտի գաս : Ես կին մըն  
եմ և կրնամ զօրանոցի դուռնէն մեկնիւ, բայց դուք ինք-  
զինքնիդ չւանով մը վար փոսին մէջ իջեցուցէք : Ես հոն  
ձեզ կը դանեմ : Վերցուցէք ձեր բոլոր դրամները :»

Գրեթէ գէս գիշեր էր։ Լուսինը չկար, և թեթև մառախուղ մը աւելի մթնցուցած էր ան։ Թնդանօթաձիգպաշտօնեան, իր սուրովն ու ատրճանակովը զինւած, չւանմը կապեց թնդանօթի սայլի մը և հետեւյով օր։ Ու—ինիրեն նւազ ձայնին տւած պատասխանին, սկսաւ կամաց կամաց իջնալ։

Քարէթօն ծանր, և հսկայակազմ մէկն էր: Իր ծանրութեան տակ չւանը կտրեցաւ երբ գեռ հազիւ կէսը իջած էր, և ինկաւ քարի մը վրայ, և կոտրեց իր բազուկը: Դեռ այս չէ ամէնը: Միենայն ատեն իր ատրճանակներէն մէկը պարպւեցաւ և իր ոտքը ծանրապէս վիրաւորեց:

Վար իյնալու փայթ ձայնը և ատրճանակի պայթիւնը  
լսելուն՝ պաշարողներու պահակը փութաց վայրը և գերի  
տարաւ Քարէթօն ինչպէս նաև օր. Ռ. ——, որ փութացած  
էր անոր օգնութեան:

Խուրչիտ փաշային ներկայանալով, անոնք պատմեցին իրենց փախչելուն պատճառները, և Ալի փաշային յուսահատ մտադրութիւնները։ Անմիջապէս պաշարողները հեռացան պարիսպին քովէն։

፩፻፲፭

U.S. Engg Co.

Արշալոյսը արդէն շատոնց բարձրացած էր, երբ պահակներուն խմբապետը փաշան արթնցուց Քարէթօին փախուստը իմացնելու համար :

Խիստ սնապալշա ըլլալով մեծապէս վրդովկեցաւ անայդ լուրէն։ Ասկէ զատ գեռ անոր զլուխը լեցուն էր այն երազներով որոնցմէ այդ վայրկեանին արթնցուցին զինքը, և ուր իր զեղեցկատեսիլ կինը՝ էմինէն, իր զաւկներուն վէլիսին և Մուխթարին ձեռքէն առաջնորդ ելով, ցցուց իր խորտակւած կուրծքը։ Յանկարծ ցատքեց անկողինէն։ Քարսիրտ բռնապետը, երկչոտութենէն ու անկարողութենէն, սկսաւ լալ, ողբալ իր պատանեկութեան օրերը, և ցաւիլ իր անցեալ կեանքին վրայ։ Ապրելու տենչը ո՛չ մէկ ատեն այնքան չէր այրեր իր հոգին։ Այս մարդը, որ կըսւի ու վտանգի մէջ շատ անգամ ծաղրած էր մահը, հիմա վախկոտի մը պէս փարեցաւ Վասիլիքէին, անոր պաշտպանութիւնը փնտռելու ու անոր խրատը աղերսելու։ «Վասիլիքէ, Վասիլիքէ՛։ Ալլահը երկնքի ու երկրի լոյսն է, և որուն որ ուղէ կ'առաջնորդէ դէպի լոյսը։ Մահը հոս է։ Ես կը տեսնեմ ան։ Թերես ես չկրնամ դիմաւորել ան այնքան սրտխաղաղ որքան շատերուն տւած եմ ես։ Ամէն մարդ կը դաւաճտնէ զիս։ Մինչեսկ Քարէթօն փախածէ։ Ճշմարիտ կաթօլիկ մըն էր ան, և դուն ալ կը փախչիս, դուն որ օրթօտօքս մըն ես։ Թող Ֆէշիմն ալ փախչի։ Թողէք ծեր Ալին որ մեռնի միայնակ, որովհետեւ ապստամք մըն է ան։ Եւ իր երկու ձեռքովը մեկդի հրեց մանկամարդաղջիկը։

— «ինչո՞ւ չէք վստահիր ինծի, տէր իմ։ Վերադարձէք  
ձեր սիրելի Վասիլիքէի բազուկներուն մէջ։ Գիտէք որ իմ  
կեանքս փրկողէն զատ ուրիշ մէկը սիրած չեմ բնաւ։ Ես  
մեր բանայաին (աստւածածին) միայն ձեղի համար կ'ա-  
ղօթեմ, տէր իմ։ Երբ վճռական ժամը հասած է կ'ուզէք  
որ բաժնւի՞նք։»

Ալի փաշան անոր ձեռքէն բռնեց : Աւելի հանդարտելով ըստ, «կը կարծէ՞ք ո՞ր, Վասիլիքէս», ցօղը վարդաս-

ւաններու, եթէ ձեր ամբողջ հոգովը աղաչք ձեր խաչ-  
եալ մարդարէին մօրը, ան պիտի կրնայ փրկել մեզի :

— «Ղարծե՞մ։ Ես բացարձակապէս վստահ եմ որ եթէ ունէ դժբախտ անձ մը աղօթէ մեր Տէր Յիսուս Քրիստոսին և իր մօրը, պիտի ստանայ անոնց օգնութիւնը։»

— «Ծունկի եկուր ուրեմն, վասիլիքէս, երջանկութիւն  
բաշխողս, և աղօթէ անոնց,» ըստ փաշան, ակնածանքով  
մը շփելով իր երկար ու ալեռ մօրուքը։ «Եթէ անոնք  
փրկեն մեզ, ծերունի Սլին և բոլոր Եպիփրոսը իրենց Դու-  
ռանները պիտի վառեն և քրիստոնեայ պիտի ըլլան։ Բայց,  
սիրելի զաւակս, վախնում որ ոչ մէկ կրօնք մարդու մը  
խսմէթը փոխելու զօրութիւն չունի։»

Եւ իսկոյն Քըզ-Քոռէի մզկիթը ելաւ ու երկար ատեն աղօթեց իր կնոջ կմինէի գերեզմանին վրայ։ Ապա ժօտեցաւ յիսուն սուլիացիներու ահեղ պահագունդին։

Ալի փաշայի՛ Սուլին տապալելէն տարիներ առաջ, հերսոսական բնակիչները, վատարւած իրենց երկրէն, փախան յօնիական կղզիները։ Երբ սուլթանի բանակները պաշարեցին Եանիան, սուլիացիները խնդրեցին միանալ անոնց հետ վրէժ առնելու համար իրենց ոխերիմ թշնամիէն, բայց Փառքօ պէյր չէր ընդուներ անոնք։ Այն առեն Ալի փաշան, որպէսզի չենթարկւի անոնց ոխակալութեան՝ Սուլին անոնց վերադարձուց, և դաշնագրութիւն մը կնքեց անոնց հետ ու պատանդներ փոխանակեց՝ որոնք ետքէն իր անձնական պահական երը եղան։ Ասոնցմէջ էին Քօնսթանթինոս Պօցարիս, Մարկոսին եղբայրը։ Միջահասակ և գունատ երիտասարդ մընէր ան, ու իր խօսքերուն մէջ լակոնտկան։

Φωσάν μοικηγατ ανηρ ή ζωργοις φωρέθοι φωματουα-  
τη μασην :

— «Ղաւ ըրած է ան : Ան պէտք չէր այլ ևս,» պատասխանեց սույնացին :

— «Ի՞նչ կ'ըսէք, Պօցարիս : Պէտք չէ՞ր ան : Ո՞վ ու-  
բեմ պիտի գործածէ մեր թնդանօթնեռ :

— «Ֆէջիմ Յամալիսր ։»

— «Կը հասկնամ։ Դուք ըստել կ'ուզէք ըստել թէ ամբողջէն զատ ուրիշ ոչինչ չէ մնացե՞ռ մեռե՞ս»

Քօնսթանթինոս Պօղարիս գլուխով հաւանութիւն տը-  
ւած :

Սուլիացիկ անվեհեր յանդգնութենէն բռնակալը հետեցուց թէ իր գաղափարը անախորժ չէր անոն։ Թէսաւ

և Սամուէլ և Հայտ մը ուրիշներ նախընտրած են վառօդի տակառներուն վրայ նստելով ինքզինքնին պայթեցնել քան անձնատուր բլլալ։ Ուստի աւելի նւազ քաջասիրտ չերենալու համար, ըստ . «Նախ տեսնենք թէ Խուրցիտ փաշային գեսաղանները ինչ պիտի առաջարկեն»։

Պատգամաւորները չուտով ներս մտան : Անոնք էին քափթանձի Հասան փաշան և Օմէր Պրիօնը, Տիաքոսը շարչաբողը :

Փաշան շատ փառաւոր և սիրալիր ընդունելութիւն ը-  
րաւ անոնց : Սովորական հիւրասիրութենէն ետք հրաւիրեց  
անոնք իր զարհուրելի ամրոցը :

Ծերունի փաշան, որուն ուժը տկարացած էր նախընթաց գիշերայ խանգարւած քունին պատճառով, հիմա ուրիշ մարդ մը դարձաւ : Իր այտերը կարմրեցան, իր աչքերը կրակ դարձան, տարիներու տկարութիւնը անյայտացան իր անդամներէն : Իր մանր աչքերը պատցուց կարգով Պօջարիսէն պատգամաւորներուն, ջանալով իմանալ անոնց տըպաւորութիւնները : Ապա խզելով երկար լուսութիւնը, ըստ , «Ահաւասիկ իմ գանձերս, որոնց փատիշահը աչք ունի . անոնք կը հանգչին, ինչպէս կը տեսնէք, երկու հաղարտակառ վառօդի վրայ : Ի՞նչ կ'ըսէք Ֆէշիմ :»

Ծառան թէ մէ ննա մը ըրաւ, և ջահը վերցուց, որ  
նան էր թէ ինքը պատրաստ էր կրակը տալու :

— «Կեցիր,» ըստ Հասան փաշա, ծնկաչոք:  
— «Ուժի ելէք, մի վախնաք, իմ սովորութիւնս չէ  
հիւրերուս վնասել:»

Պատգամաւորները մեղքամսմի պէս գունատ էին :

— «Այս տակառները չեն միայն : Ամբողջ բերդը, ուր  
կը գտնելիք, ականներ փորւած են : Գիտացէք, էֆէնտիներ,  
որ դուք վառողի վրայ նստած էք, և քանի որ ձեր նպատկը  
այս գանձերուն տէր դառնալ է, կը ցաւիմ ըսել ձեզի թէ  
դուք վառնդի մէջ էք և պարապ տեղը ինքզինքնիդ ան-  
հանգիստ կ'ընէք : Ես կերդնում երկու հորիզոններու մէջ-  
տեղովը, որ եթէ ես երիտասարդ ըլլայի, ես ինքս յոյնե-  
րուն կլուխը կ'անցնէի և ուղղակի Պօլսի վրայ կը քալէի :  
Պրիօն դուք գիտէք զիս : Դուք սովոր էիք ինձի կանչել  
'պատերազմի ծովու կոկորդէլոս' : Հիմա ես ծեր մարդ  
մըն եմ և անկարող եմ կառավարելու անոնք որ առաջ իմ  
հրամանիս տակն էին : Իմ առջև կը տեսնեմ երկուքէն մէ-  
կը միայն, կամ իմ փառաւոր մահս և կամ ներում իմ վե-

հափառ սուլթանէս, որ իր իսկ ձեռքով արտայայտած է Փէրմանի մը մէջ։ Ապա ձեզի պիտի յանձնեմ այս գանձերը և պիտի քաշւիմ Փոքր Սսիոյ մէկ անկիւնը, որպէսզի կարենամ անցնել մնացած քանի մը օրերս։ Ի՞նչ են Հասան փաշան, յամ դուք Օմէր Պրիօնէ, կամ ձեր բանակի մեծ մասը, եթէ ոչ մարդիկ որոնք ես ինքս կազմած և մարդը բած եմ։ Եւ տակաւին դուք իմ ամէնաոխերիմ թշնամիներս էք։ Եթէ ստիպէք իս կրակ տալ՝ զոհողութիւնը արժանավայել պիտի ըլլայ իմ համբաւիս, որը ես երազած եմ մանկութենէս իվեր։

— «Հզօր փաշա, Եպիրոսի փայլուն աստղը,» ըստ խորամանկ Օմէր Պրիօնէն «Մեր մեծ ափառ սուլթանը պիտի չնորհէ ձեր կեանքը և մենք մեր սրտագին աղերսները անոր ոտքերուն տակ պիտի դնենք մեր նախկին տիրոջը համար։»

— «Բա՛,» ըստ Սլի փաշան ինքնիրեն։ Ապա դարձաւ Պրիօնէին հպարտութեամբ մը շարունակեց։ Դուք երկար տարիներ իմ ծառաս եղած էիք, և ես կը յիշեմ ի՞նչ կեղծաւութեամբ կը կատարէիք հրամաններս։ Գարշելի Անքան վկայ, դուք մատնեցիք իս և փախա՛ք։ Արաբները շատ անդամ կը հիւրասիրեն մարդիկ որոնք կը մտադրեն կողոպտել և սպաննել երբ հրացանի մը հեռաւորութեան վրայ են։ Դուք Եգիպտոսի մէջ բնակեցաք շատ տարիներ, վագրս, և անտարակյս սորված էք պէտուիններու այս սովորութիւնը։ Ես չեմ վստահիր ձեզի, ոչ ալ ուկէ բան կ'ուզեմ ձեզմէ։ Ես միայն իմ մեծազօր տիրոջս, սուլթանին, ներողութիւնը կը խնդրեմ, եթէ ան չնորհէ ինծի, լաւ, եթէ ոչ, մի մօտենաք ինծի։»

Տիաքոսին չարչարողը իսիոյն ճանչցաւ իր նախկին տէրը, լաւ յիշեց անի և խոնարհաբար ծոելով իր հպարտ ճակատը, լուս մնաց։

— «Իցիւ թէ մարդարէն Մուհամէտ, լոյսի ովկէ անը, լուսաւորէ կեանքի աղբիւրը, սուլթան Մահմուտը, ինծի ներում չնորհելու,» շարունակեց Սլի փաշան։ Քափթան միին դառնալով ըստ։ «Առէք այս ժամացոյցը։ Ան իմ ունեցածիս հետ ճիշդ ու ճիշդ է։ Նայեցէ՛ք։ Գիտէք որ ես հասաւամիտ մարդ մըն եմ։ Կերդնում այն եօթը մարդոց անունով, որոնք այնքան երկար ատեն քնացան Մէք-քայի գարհուրելի անձաւին մէջ, և իրենց հաւատարիմ լիաթմեր չունով որը մարդարէն պատւեց արքայութեան մէջ

տեղ մը տալով հաւատացեալներու շարքին մէջ, որ եթէ երկու ժամւան մէջ լիուրշիտ զինւորները, չհեռանան մայրաքաղաքիս պարիսպներէն, ես կրակ պիտի ձգեմ և ողջ ողջ պիտի թաղեմ ձեզի ժայռերուն վրայ՝ Ապրախ իպնէլ Սապաքի և իր անհաւատ հետեւրդներուն նման։ Թողջ չիրկեն ինծի ուկէ ուրիշ պատգամաւոր կամ պատասխան, որովհետեւ պիտի չընդունիմ ան, մինչեւր զինւորները չմեկնին։»

Պատգամաւորները բարեեցին դողդողացող ծունկերով, և սիրտ առին երբ սարսափելի փաշային հիւղէն դուրս եւլան։

Ժամ մը ետք սուլթանին զինւորնէն մէկ հատ չմնաց եանիաի մէջ։

Ալին և սուլիացիները պարտաւորեցին երեսուն հաղար թիւքեր թողելու այդ քաղաքը, իրենց աճապարանքին մէջ իրար հրելով և հրմշտկելով։

Ծուխի ամէն քուլայ որ կը բարձրանար քաղաքէն, կը թւէր ահաբեկիչ նշան մը ըլլալ,

### Դ. Գլուխի

Ի՞նչ Դասատուն է, Աշակերտն է

Փաշան իր գանձերուն մեծ մասը լիձը նետեց, և յետոյ վասիլիքէին սենեակը մտաւ, կինը այդ վայրկեանին կ'աղօթէր սր։ Կոյսին պատկերին առջեւ։

— «Ի՞նչ կ'ըսես, Վասիլիքէ։ Մեր մարգարէին մայրը պիտի աղատէ մեզի,» հարցուց։

— «Ես սրտանց կ'աղօթէմ քու կեանքիդ համար, տէր իմ։ Տեսա՞ք պատգամաւորները և խօսեցաք անոնց հետ։»

— «Տեսայ ալ, խօսեցայ ալ անոնց հետ։ Անոնք ապիկար վատասիրաներ էին, կը դողային իտես վառօդին։ Զգտնւեցաւ անոնց մէջ մէջ կը որ ըսէր թէ ձգեցէք կրակը և թող մեռնիք սուլթանին փառքին համար։»

— «Ի՞նչ խոսացան անոնք ձեզի։»

— «Պօլսէն ներում ինդրել ինծի համար։»

— «Եւ կը յուսան ստանալ ատ։»

— «Կը յուսան։»

— «Հաւ, գգուշացէք, տէր իմ։»

— «Մի նեղւիք : Ես ծեր առիւծն եմ դեռ :»  
 — «Բայց, ներեցէք ինձի :»  
 — «Ըսէք, վասիլիքէ, իմ Ռօքսէլանաս :»  
 — «Բայլ մը հեռուն մի երթաք ծեր մէջիմէն, և այն  
ատեն ամբողջ աշխարհի բանակները պիտի չկրնան մօտե-  
նալ ձեզի :»  
 — «Ես գիտեմ ատ, ի՞մ իմաստուն վասիլիքէս,» ըսաւ  
փաշան :

Այս կարճ խօսակցութենէն ետք ինկաւ իր սովորական  
անհանգստութեան մէջ : Շուտով քնացաւ քիչ մը, բայց  
նորէն իր քունը լեցուն էր երազներով և երևակայութիւն-  
ներով :

Յաջորդ օրը աւելի հանդարտ էր ան : Քօնսթանթինոս  
Պօցարիսին հետ բերդին կտուրը մագլցեցան, և տեսան  
խորշիտ փաշային բանակներու ետ քաշւած հեռաւորու-  
թիւնը : Ապա երկար խնդաց ջղաձդօրէն այդ տեսարանին  
հանդէպ, և շուտով վասիլիքէն կանչեց որպէսդի ան ալ  
վաշելէ քաղցր և գրաւիչ տեսարանը :

Անոնք նստան բարձր աշտարակի մը պատուհանին մէջ,  
ուրկէ կրնային նայիլ լայնատարած հօրիզոնին :

Ցուրտ յունւար մըն էր : Զիւնը ծածկած էր Ոլին-  
պոսի կատարները, լանջերը ու ձորերը : Եանխայի ընդարձակ  
լիճը խաղաղ էր, բայց պաշարումին պատճառով ոչ մէկ  
ձկնորսի նաւակ չէր երևեր անոր վրայ :

Վասիլիքէն, փաթթւած թանկադին պատմուճանով մը որ  
մինչեւ ոտնները կը հասնէր, անոր տակ ծածկեց իր զմայլելի  
դէմքը : Կարեւի էր տեսնել միայն իր գեղեցիկ, գունատ  
դէմքը և սև մազերը, շնորհալի կհրպով ծածկւած կարմրա-  
դոյն և ոսկեգոյն գլխարկով մը :

Փաշան իր անգլիական հեռագիտակը բռնած կը նայէր  
ամէն կողմ :

— «Ի՞նչ քաղցր օդ,» ըսաւ վասիլիքէն, խորունկ շունչ  
մը քաշելով : «Այսքա՞ն օրեր անձաւին մէջ : Ես մեծ կա-  
րօտ ունէի պայծառ երկինք տեսնելու :»

Սլի փաշան նշան բրաւ իր ծառաներուն մեկնիլ :

— «Նայէ Պինդոսի և Պելասքեան լեռներուն, վա-  
սիլիքէս : Անոնք այնքան սպիտակ են որքան իմ մազերս :  
Չկայ ճիւղ մը կամ քար մը հոն որ լսած չըլլայ իմ անու-  
նըս : Ո՞ւր չեն երգած առնավուտները իմ անունս : Անոնք  
ինձի՝ Եպիրոսի առիւծը՝ կ'անւանէին : Այս, եթէ միայն

իմ պատանեկութիւնս ունենայի վերսախն : Այնատեն պա-  
տերազմական հրաշունչ երիվարներու ձայնէն սուլթանի  
վատասիրտ ծառաները պիտի շհամարձակէին եանիայի մօ-  
տենալ : Ես կը վագէի անոնք փնտռելու :

— «Մեր կեանքի ամէն ժամանակամիջոցը, տէր իմ, իր  
քաղցր յիշատակութիւններն ունի : Սակայն ներկան ամէ-  
նէն լւան է, որովհետեւ ապագայի փորձառութիւնը չու-  
նինք և հոգիս միայն հանգստութիւն ու խաղաղութիւն կը  
պահանջէ :»

— «Արդարեւ ես ալ հանգստութեան կը փափաքիմ, աղ-  
ջիկս : Եթէ ինձի թողուն պիտի երթամ և բնակիմ այն  
փոքր անկիւնը Փոքր Ասիոյ, ուր իմ նախնիքներուս  
ոսկորները կը հանգչին : Եւ սակայն, վասիլիքէ, եթէ ես  
դեռ քանի մը տարիներ ունիմ ապրելու, դուն շատ աւելին  
ունիս :

— «Այնքան ալ շատ չէ : Տասը տարիէն ես քառասուն  
երկու տարեկան պիտի ըլլամ, — տարիք մը որ հաճելի չէ  
կիներու համար :

— «Դուն միշտ գեղեցկատեսիլ պիտի ըլլաս : Եւ միե-  
նոյն ատեն Ալի՛ փաշային կինը, ո՞վ չպիտի ինդրէ անոր  
ձեռքը :»

— «Եթէ իմ չար ճակատագիրս իմ տիրոջմէս բաժնէ իս,  
ես բնաւ պիտի չդառնամ ուրիշ մարդու մը նայելու :»

— «Ասոնք վայրկենական խօսքեր են, վասիլիքէ, եր-  
ջանկութեան երեսոյթներ : Մէկ, երկու, երեք տարիներ ես,  
դաւակս, և դուն պիտի մոռնաս իս : Այս է աշխարհի և  
մարդկային յիշողութեան կերպը :»

— «Ես չգիտեմ թէ ինչ պիտի պատահի, բայց իմ սիր-  
ութ այս վայրկենիս կ'ըսէ ինձի թէ ես բնաւ ուրիշ մը  
պիտի չսիրեմ :»

— «Այս գաղափարը աւելի կը չարչըկէ իս, քան սուլ-  
թանի ամրոջ բանակները : Ես չեմ կրնար հանգուրժել ատոր  
թէ դուն ուրիշ մը պիտի սիրես, թէ ուրիշ մը պիտի ու-  
նենայ քեզի : Լաւ է որ քեզի մեռած տեսնամ սաներուս  
տակ :»

— «Նորէն նախանձը սկսաւ յուղել բռնաւորին կուրծքը :

— «Պատրաստ չեմ մեռնելու ձեզի հետ, տէր իմ : Ին-  
չո՞ւ համար միշտ այսպիսի սև գաղափարներով կը կառա-  
վարւիք : Ինչու այսքան անվստահութիւն : Չէ՞ք ճանչար  
իս դեռ :

— «Ես գիտեմ քեզի, բայց ես գիտեմ նաև թէ ինչ որ կար արարածներ էք դուք կիներդ։ Զեր սիրած մարդը ձեր առջև չեղածին պէս, դուք անդգալապէս կը բաժնւիք անկէ, կը մոռնաք զինքը և կ'ոկսիք ուրիշ սէր մը։»

— «Բոլոր կիները այդպէս չեն,» ըստ Վասիլիքէն, խնդալով։ «Բացտռութիւնը գրեթէ կը խոշորցնէ իրերը։»

— «Դուն կը խոդա՞ս։ Այս խօսակցութիւնը կ'ուրախացնէ քեզի։ Ես կը խօսիմ քեզի իմ հոգիիս վշտովը, մինչդեռ քու դէմքիդ վրայ ուրախութիւն կ'երենայ։ Ես կը հասկնա՞մ առ։ Դուն չես սպասեր իմ այս աշխարհէն մեկնելու վայրկենիս, հաճոյք գտնելու համար։ Արդարեւ Ալի փաշային հարուստ կինը։ Մարգարէն վկայ, գերեզման իշնալէս առաջ քեզի հոն պիտի խրկեմ նախ։ Պիտի խրկեմ քեզի, աղաղակեց, զառամած ձայնով մը, և իր ձեռքը դաշոյնը փնտռեց։

— «Սպաննեցէ՞ք իս, փաշա,» պատասխանեց կինը, առանց ամէնափոքր յուղում մը զգալու անոր բարկութեանը համար, և դարձնելով իր պայծառ աշքերը անոր, — «սպաննեցէք իս։ Դուք երկու օրհնութիւններ պիտի տաք իւս սրտիս, այդպէսով — նախ, պիտի շխողուք ինծի ձեր մահւան դառնութիւնը զգալու, եթէ, իշնպէս կ'ըսէք, դուք բաժնւիք իզմէ առաջ, և երկրորդը, թէ դուք դոհ սրտով մը պիտի մեռնիք, որովհետեւ դուք պիտի հայողւիք թէ ես ձեզի համար մեռայ։»

— «Եթէ քու խօսքերը ճշմարիտ էին, չգիտեմ թէ որը հաւատամ։ Կամ դուն խոկապէս կը սիրես իս, և կամ կատարեալ կեղծաւոր մըն ես։»

Վասիլիքէն բառ մը խոկ չարտասանեց, կինը ամբողջովին կը ճանչնար ան, և գիտէր թէ երբ կատարութեան ու խանդութեան դեք կը մտնէր անոր մէջ, ան կը զոհէր ամէն ով որ գտնէր իր առջև։ Կինը սորված էր թէ արիւնուշտ բռնաւորի կամքին ու հրամաններուն հնագոնդութիւնն է միակ միջոցը մահէն խուսափելու համար։

— «Չես պատասխաներ,» ըստ Ալին, գրկելով կինը։ Վասիլիքէն լուռ մնաց։

— «Ուրեմն կը խոստովանիս թէ կեղծաւոր մըն ես։» Նորէն կինը չբացաւ լերանը։ Ալի փաշայի կողմէն այսպիսի կասկած մը որոշել տւաւ կնոջ որ լուռ մնայ։

— «Ուրեմն կեղծաւոր մըն ես դուն. քեզի պիտի խեղդեմ ձեռքերովս, եթէ չպատասխանես։» Եւ այնքան չը-

դաձգօրէն սեղմեց մանկամարդ կնոջ կոկորդը, որ կարծես կ'ուղէր իրագործել իր սպառնալիքը։ Նորէն վայրկեան մը թողուց կինը իր հեկեկանքներուն մէջ, «կեղծաւո՛ր, կեավու՛ր։ Դուն կը խարե՛ս իս, դուն կը նենգես ինծի։ Այդպէս չէ՞ իֆ։ Ճշմարտութիւնը ըսէ որ ներեմ քեզի։»

Մանկամարդ կինը արցունքներու ու հառաջներու մէջ ինկաւ, բռնակալը թողուց ան ու քաշւեցաւ աշտարակին հեռաւոր մէկ պատուհանին քով։

Գեղեցկատեսիլ Վասիլիքէն դառնապէս կ'արտասւէր։ Այս ամէնուն հակառակ իր հոգիին խորութեան մէջ նորաբար կը սիրէր այդ ձիւաղը, որովհետեւ անկէ զատ ուրիշ մը բնաւ ճանշցած չէր, և Ալին իր լաւագոյն վայրկեաններուն մէջ ընծաներ ու բարիքներ շոայլած էր անոր։

Սակայն կուգային ժամեր, երբ անոր ձեռքէն իր կրած չարշարանքները վերյիշելով, Վասիլիքէն կ'ըմբռտանար անոր դէմ և կը ցանկար ազատութեան, և կ'աղօթէր որ պատւի անոր ձիրաններէն, և բնաւ ուրիշ մարդ մըն ալ շտեսնէ այլ ես։

Ալին կեցաւ պատուհանին առջև, խանդութիւնով բորբռած և չէր գիտեր թէ ինչո՞ւ համար այդպէս վարւեցաւ իր զոհին հետ։ Իր երեսակայութիւնը շարունակ կը պատկերացնէր Վասիլիքէն, իր մահէն ետք, ուրիշի մը բաղուկներուն մէջ անցած։

Այդ պահուն գնչուհի մը, որ բոկոտն կը քալէր ձիւնին վրայ, բերդին մօտեցաւ և պաղատանքի ձեռվ ձեռքը երկնցուց անոր։

Փաշան հրամայեց որ այդ կիսամերկ Փալ նայողը վեր բերեն, որ ըսէ իրեն իր ու Վասիլիքէին բախտը։

Պառաւ կինը խորունկ բարե մը տւաւ, և իր աչքը նետելով արտասուղ ու լքւած Վասիլիքէին, ազաղակեց, «Որքա՞ն գեղեցիկ է ան։ Իրաւ որ Արքայութեան թագուհի մըն է ան, և քիչ ժամանակի համար աշխարհք իջած է փաշան զւարցացնելու համար։»

Ալիին դուր եկան այս խօսքերը, և հարցուց «Կրնա՞ս մեր բախտը նայիլ։»

— «Մարգարէն ինծի տւած է բախտի գիտութիւնը,» պատասխանեց պառաւ գնչուհին։

— «Ակսէ ուրեմն և ըսէ, յարգելի պատգամախօս։ Աղէկ թէ գէշ, ես պիտի լսեմ։ Մի վարանիք։

— «Թող երկար ապրի փաշան։ Մենք միշտ ճշմարտութիւնը կը խօսինք։»

Ապա կինը առաւ անոր ձեռքը և սկսաւ քննել ափը : Մինոյն ատեն իր կուրծքէն հանեց զանագան գոյներով քարեր, որոնց վրայ սեռուց իր աչքերը : Երդումներ և անհասկանալի խօսքեր շնչելով երկինք նայացաւ :

Պառաւ կնոջ դէմքը մէկէն մռայլ արտայայտութիւն մը առաւ, և թւեցաւ թէ կը վարանէր :

Սնապաշտ բռնաւորը անհանգստութեամբ մը կը հոկէր անոր շարժումներուն :

Տաք-սիրտ Վասիլիքէն մոռցաւ իր քիչ առաջւայ ունեցած փորձառութիւնը և գարձաւ դէպի փաշային ու դընչուհին, առերեսս հետաքրքրւելով Փալ նայողի խուզարկութիւններուն :

— «Է՛, մայր,» ըսաւ փաշան, անհամբերութեամբ :

— «Գէշ բախտ է, էֆէնախ :»

— «Հսէ,» ըսաւ ծերունին, կուրծքը սղմւածի մը պէս շնչելով :

— «Քանի մը օրէն դուք պիտի մեռնիք :»

— «Իրա՛ւ, թշւառական վհուկ,» ըսաւ Ալին արհամարհական խնդուքով մը, թէւ իր դէմքը այնքան ձերմակ դարձաւ որքան իր մօրուքը :

— «Կարելի՞ միթէ որ դուք հաւտաք անոր մարդարէութեան,» աղաղակեց Վասիլիքէ, բարկութեամբ : «Գործիդ գնա, մայր : Մենք դուշակութիւններուդ պէտք շունիք :»

— «Թող որ աւարտէ, Վասիլիքէս : ‘Սնապատներու ճըշմարտութիւնն’ է ան,» ըսաւ Ալին, տարակուսանքով մը : «Շարունակէ, իմ բարի կինս :»

— «Անոնք պիտի մատնեն ձեզի, էֆէնախ, և պիտի ըսպանեն ձեզ,» աւելցուց պառաւը, յամառ համոզումով մը :

— «Անոնք պիտի սպանեն իս : Ե՞տքը,» աղաղակեց փաշան, շրթունքը գունատ, ոտքի կանգնելով : «Ե՞տքը :»

— «Մահէն ետք ինչ կուգայ, ես չեմ գիտեր, ոչ այ կրնամ գուշակել թէ ինչ կը պատահի վերը, փաշաս,» աւելցուց կինը երկինքը մատնանշելով :

— «Գատր կիմսին վկայ, որը աւելի լաւ է քան հաղարւոր ամիսներ, և որուն մէջ հրեշտակները և Գաբրիէլը կ'իջնան մարդկային գործերը որոշելու, պառաւ կինը ճշմարտութիւնը կը խօսի, թո՞ղ իմ բարի Վասիլիքէս ճակատագիրն ալ իմանանք,» ըսաւ փաշան մռայլօրէն :

Վասիլիքէն փափաքեցաւ թողուլ սենեակը, բայց տեսնելով բռնակալին տրամադրութիւնը, իր պղտիկ փղոսկրէ ձեռքը դրաւ ծեր կնոջ բիրտ ու ոսկոր եղած թաթին մէջ : «Մաշալլա՛հ, մաշալլա՛հ : ՚Իուք շատ տարիներ պիտի ապրիք : Բայց դուք պիտի ապրիք այնպէս ինչպէս կ'ապրէիք փաշային պալատը գալերնէդ առաջ :»

— «Այսի՞նքն,» ըսաւ Ալին :

— «Ուեզ ու աննշան, եկեղեցիի մը անկիւնը :»

— «Անա՛րդ վհուկ : Դուք պարզ ստախօս մըն էք,» աղաղակեց բռնակալը, ջանալով բարկութեան մէջ իր սնապաշտութիւնները փարատել : «Ես պիտի մեռնիմ, հա՞ : Դժոխքի աղջիկը, ես կ'զգամ որ քսան տարի աւելի երկար պիտի ապրիմ : Ես պիտի ապրիմ, Ամաղէկացի անիծեալցելին աղջիկը : Իմ Վասիլիքս աղքա՞տ պիտի մնայ, հա՞ : Ան միայն իր աղամանդներով վրաստանի և Զէրքէղիստանի բոլոր կինները կրնայ գերի գնել, կրնա՞ս ինծի քու ճակատագիրդ ըսել, անպիտան վհուկ :»

— «Իմ ճակատագիրս անփոխիսելի է, տէր իմ : Իմ ճակատագիրս է միշտ բոկոտն պտըտիլ և ուրիշներու բախտը երեան հանել :

— «Կ'երդնում դժոխքի չորս կամուրջներով, որոնք ածելիի պէս սուր են, և որոնց վրայէն մեղաւոր չի կրնար անցնիլ, որ ես պիտի փոխեմ քու. ճակատագիրդ,» աղաղակեց բռնաւորը :

— «Ներս եկէք,» կանչեց ան, ծափ զարնելով :

Ներս մտան գերիները :

— «Կախեցէք այս վհուկը անմիջապէս, որպէսպի սորվի սուտեր չխօսիլ :»

Պառաւ կինը անձկութեան սարսուացող ճիչ մը արտասանեց : Վասիլիքէն ջանաց բարեխօսել անոր համար, բայց փաշային հրամանով, գուրս քաշեցին պառաւը :

Իր բժիշկը Ղուկաս Պայաս, Աթանաս Պայասի եղբայրը, որ եանիալի գլխաւոր դահիճն էր, ներս եկաւ և խնդրեց փաշային որ խնայէ պառաւ կնոջ կեանքին : Բռնակալը սկիզբէն անողոք էր, բայց ետքը հաճեցաւ : Բժիշկը շնորհակալ եղաւ անոր, մինչև գեախին բարեկց և դուրս գնաց : Հազիւ երկու ժամ անցած էր, բժիշկը նորէն փաշային մօտեկաւ, բայց այս անդամ յուսահատ և տխուր :

— «Եղբայրս կախած է պառաւը, ամէնակարող փաշա,» աղաղակեց ան :

Ալին կուշտ մը խնդաց :

— «Տէր իմ, ուրեմն զուք շնորհեցի՞ք ինձի անոր կեանքը :»

Բռնակալը հրամայեց անոր որ նստի բազմոցին վրայ : Բարձր ու դիւային խնդուքով մը, և իր ուսերը ջղաձգօրէն շարժելով, ըսաւ . «Ես կը կարծէի թէ բոլոր անոնք որ իմ դպրոցիս մէջ կ'ուսանէին՝ իմ բարի աշակերտներս դարձած են, Ղուկաս Պայաս :

‘Եւ դուն դիտես իս և ես գետեմ քեզի  
Եւ ես գիտեմ քեզի և դուն դիտես իս :  
Եւ անոնք գիտեն մեզի և անոնք գիտեն ձեզի  
Եւ անոնք գիտեն ձեզի և անոնք գիտեն մեզի :

Սոսկալի Ալին արդարեւ ճշմարտութիւնը կը խօսէր : Միայն անոնք որոնք քիչ մը ատեն անցուցած էին անոր արքունիքին մէջ կարող էին հասկնալ այս դժոխային երգին ամբողջ զօրութիւնը :

### Ե. ԳԼՈՒԽ

Գուշակութիւնը կատարւած

Դժբախտ պառաւի մահէն երկու օր ետք Խուրշիտ փաշայի քաֆթանճին Եանիա այցելութեան եկաւ, և միենոյն ատեն յայտարարեց ուրախառիթ լուրը թէ իր տէրը աղերսագիր մը խրկած է Պօլիս շնորհ խնդրելով անոր կեանքին համար :

Ալին փառաւոր ընդունելութիւն ըրաւ ու ընծանե րով լեցուց ան և մաղթեց նորէն որ բարերար մարգարէն լուսաւորէ սուլթանին միտքը, որպէսզի ան ներում շնորհէ իրեն :

— «Լաւ կ'ըլլայ,» ըսաւ քաֆթանճին, որ դուք անձնական տեսակցութիւն մը ունենաք իմ տիրոջս Խուրշիտ փաշային հետ : Ան ձեր հին բարեկամն է, և երբ դուք իրար տեսնաք պիտի վերանորոգէք ձեր հին բարեկամութիւնը : Այն ատեն ան ամէն բան պիտի ընէ ձեր բարձրութեան պաշտպանութեան համար» :

— «Ես մեծապէս կը փափաքիմ այդ տեսակցութեան : Ես ինքս ամբողջ որտովս կը բաղձամ գրկել իմ նախկին բարեկամս Խուրշիտ : Թող ան որոշէ օրն ու ժամը և ես

ոսկի ու աղամանդ կը սփռեմ Եանիայի բոլոր ճամբաները ուրկէ ինքը պիտի անցնի :»

— Զեր բարձրութիւնը կը հասկնայ որ այս տեսակցութիւնը չի կրնար աեղի ունենալ Եանիայի մէջ :»

— «Ինչո՞ւ :

— «Որովհետեւ Եանիայի ամէն կողմ վառողի ականներ կան :

— «Իրաւունք ունիք : Բայց գիտէք, քաֆթանճի, որ եթէ փատիշակը ինքը ուզենար Ալիին հետ խօսիլ իմ Ամրոցէս դուրս, բնաւ պիտի չհամոզէր իս իրեն հանդիպելու :»

— «Ես գիտեմ ատ, շնչաց ան վշտագին, և ես կը տեսնեմ անկարելիութիւնը այդ տեսակցութեան : Սակայն ո՛քան կը փափաքէի որ դուք անդամ մը խօսէիք իմ տիրոջս հետ : Ես մեծ յարդանք և սէր կը տածեմ ձեզի նկատմամբ, տէր իմ, որովհետեւ պատանեկութեանս ատենը դուք այնպիսի հրաշքներ կը գործէիք : Ո՞վ, աշխարհիս մէջ, հիացումով չի խօսիր Եպիրոսի առիւծի մասին :»

Ծերունի փաշան հպարտ կ'զգար ինքինք, և ծիծաղով շարունակեց իր նարկիլէն :

— «Կարելի չէ՞ որ այս տեսակցութիւնը տեղի ունենայ լիմի փոքրիկ կղզիին վրայ : Թող անընկանելի Ֆէշիմը Ամրոցին մէջ մնայ իր ջահովը, որպէսզի եթէ մէկ հատիկ զինորի մը քաղաքի պարիսպներուն մօտենալը տեսնայ, կրակ տայ : Այս տեսակցութիւնը կարեռ է, ոչ միայն փոխադարձ շահու տեսակէտէն, այլ և քաղաքի դժբախտ բնակիչներուն, որոնք այնքան երկար ատեն ապրած են անհանդստութեամբ և վախով :»

Ալի փաշան լուռ մնաց : Քիչ ետք ըսաւ, «Ես կը խորհիմ, և վաղը պատաժան մը կ'ուտամ ձեզի :»

Քաֆթանճին մեկնելէն ետք, Ալին շտապեց Վասիլիքէին քով : Իր կեանքի ամէնավճռական վայրկեաններուն ոչ մէկ ուրիշի չէր վստահեր բացի իր կնոջմէն :

— «Ո՞չ, Աստածածնի սիրուն,» աղաղակեց կինը, Ամրոցէն դուրս մի երթաք : Անոնք ձեզ սպաննել կ'ուզեն : Չէ՞ք հասկնար :

— «Ուրեմն դուք կ'ուզէք վհուկ մը րլալ, իմ սիրական վասիլիքէս : Ի՞նչ վտանգ կը տեսնէք այս տեսակցութեանէն կղզիին մէջ : Ի՞նչ վսաս կրնան ընել : Բանակները միւս ուղղութեան վրայ են :»

— «Ես չեմ տեսներ վտանգը, բայց իմ հոգիս կը նախատեսէ վտանգը :»

— «Ես կը հաւատամ քեզի, իմ առաքինի վասիլիքս : Դուք կիներդ տարօրինակ ու խորհրդաւոր արարածներ էք : Արդարեւ բարի և գեղեցիկ կին մը մարդարէական հոգի ունի : Ես շատ անգամներ ապացուցած եմ ատ : Այսպէս չեն, սակայն, պառաւ գնչուհին նմաններ : Ես չեմ հաւանիր տեսակցութեան : Սակայն ես պիտի հարցնեմ Քօնսթանթինոս Պօցարիսին և սուլիացիներուն : Գիտես որ անոնք միակ հաւատարիմ ժողովուրդներն որ ինձի մնացեր են : Միւսները կը լըեն իս օրէօր :»

Ապա Ալի փաշան կանչեց սուլիացիները, բայց երկար ատեն անոնցմէ ոչ մէ կը երեցաւ : Վերջապէս Քօնսթանթինոս Պօցարիս ներս մտաւ լուռ և կատաղի :»

— «Ո՞ւր են միւսները :»

— «Անոնք ինծի չեն հնազանդիր : Անոնք կը փախին :»

— «Անոնք կը փախին : Մենք կրակ պէտք է տանք, ուրեմն, Ամրոցին :»

— «Ես և իմ ընկերներս կը համաձայնինք ձեզի հետ : Միակ պատճառը անոնց փախչելուն, ան է որ անոնք լսած են ձեր համաձայնութիւնը թիւրք հրամանատարներու հետ կղզին երթալու մասին :»

— «Այդ պատճառով անոնք կը փափաքին կրակ ձգել :»

— «Մէկ խօսք մը ձեզմէ, և մենք բոլորս ալ ողջ ողջ կը թաղւինք հոս,» պատասխանեց սուլիացին համառօտիւ :

— «Ես այդ մասին կը խորհիմ այս գիշեր, և վազը կը պատասխանեմ քեզի :»

Ի՞նչ գիշեր էր այդ Ալպանիոյ Ներոնին համար : Ոճիր և ամօթ ոչ մէկ կերպով կը նեղէին ինքը, բայց միայն իր դիրքին անորոշութիւնը : Մէկ կողմէն ինքը համամիտ էր Պօցարիսի խրատին և կրակ տալ : Միւս կողմէն յիշեց թէ Պօցարիսը քրիստոնեայ մըն էր, որուն հայրենիքը ինքը քանգած էր, և որուն եղբայրներուն արիւնը ինքը թափած էր, ուրեմն կը կառկածէր և կը հակամէտէր անոր գաղափարը անտեսել : Ալին գիտէր որ ինքը շրջապատւած էր դաւադիրներով ու մարդասպաններով, ուստի փափաքեցաւ այս տեսակցութիւնը Խուրչիտի հետ, խորհելով թէ ան միայն կրնար ապահովել իրեն քանի մը տարիները որ իր կեանքի կարծ մնացորդը կը թոյլատրէր իրեն .

Վայրենի գագանը որսովոր էր ներշնչել այսպիսի վա-

խեր և սարսափներ անվեհեր առնավուատներուն, այլ ևս նոյն արարածը չէր : Ուժը, հաստատամտութիւնը ու քաջութիւնը, որ նշանաւոր ըրած էին իր պատանեկութեան օրերը, փոխւած էր սնապաշտութեան, վախկուառութեան ու կասկածանքի : Իր մեռնելու որոշումը կատաւի որոշումը չէր, որ ինքնինքը նետեց էտնայի հրաբուխին մէջ : Փիլիսոփայական Պրահմին մը չէր ան, որ կամաց ու հաստատամիտ քայլերով բարձրանար մահւան խարոյկին վրայ որ ինքը պատրաստած էր : Կը դողար ան ու կը վախնար, և իր ձեռքերը կ'երկնցնէր բռնելու կեանքի վաստակաբեկ ծայրը :

Ալի ոտքի ելաւ և յայտարարեց թէ ինքը որոշած էր տեսնելի կղզին մէջ իր հին բարեկամ Խուրչիտին հետ, որ զուռանին վրայ իրեն երգւնցած էր բարեկամութիւն ու վստահութիւն :

Իզուր վասիլիքէն ջանաց իր արցունքներով արգիլել ան : Քանի մը օրէն տասն երկու սուլիացիներով մէկտեղ մտաւ նաւակներու մէջ կղզին երթալու : Վասիլիքէն ալ մտաւ հոն իր աղամանդներով ու թանկագին առարկաներու տուփերով, որպէսզի կարողանան ընծաներ տալ սուլթանի ներկայացուցիչներուն :

Այս իրողութիւնը այնքան ուրախութիւն պատճառեց տաճիկներուն, որ ամէն կողմէն իրենց թնդանօթները ըսկան բարեկել և շնորհաւորել Ալի փաշան :

Կղզին գրեթէ լիճին կեղրօնն է : Քրիօնէրիի հանրածանօթ աղբերերին և Լիթարիցա բերդին մէջտեղ, պալատին անդիի կողմը : Իր մէջ կը պարունակէ փոքրիկ գիւղ մը մօտաւորապէս ութուն պղպափկ տուներով, որուն բնակիչները մեծ մասով յայներ են, նաև եօթը վանքեր, որոնց մէջ գլխաւորն է Փրկչի վանքը :

Բոնաւորը քանի մը տարիներ առաջ այս վանքը բանտի մը վերածեց, և ատ անւանի եղաւ անով որ հոն չատ մարդիկներ սպաննեցան, որպէսզի Ալին կարողանար անոնց ստացւածքը յարքունիս գրաւել :

Ալին առաջարկեց հիւրընկալել գլխաւոր հրամանատարը, Խուրչիտ փաշան, կղզիի ամառնային շքեղ տան մը մէջ, որ ատենօք իր զաւակներուն Վէլիսին և Մուխթարին հաճոյափայրը եղած էր, և որ զարդարւած էր արքայական շռայլութիւններով :

Արդէն երկու ժամ անձկանքով սպասած էր Ալին Խուր-

չիտին համար, երբ անոր փոխարքն քափթանձին եկաւ :  
— «Ո՞ւր է Խուրշիտը,» հարցուց բարկութեամբ մը Ալի  
փաշան, ձեռքը դէնքին վրայ դնելով :  
— «Մի նեզւիք, տեր իմ: Նեղւելու պատճառ մը չկայ:  
Բնդհակառակը Պօլսէն եկած լուրերը մեծապէս գոհացու-  
ցիչ են, և ձեր ներումը չնորհւած է: Յաջորդ փօստայով  
պիտի խրկւի ան:»

Ռւրախութեան արտայայտութիւն մը լուսաւորեց ծե-  
րունիքին կնճռու դէմքը: Անոր աչքերը փալեցան: «Ի-  
րամ», շնչաց: «Ո՞ւր է ու բեմն Խուրշիտ փաշան:»  
— «Մարդարէին կանանչ դրօշակը վկայ, իմ տէրս  
կաթւածուհար եղած է, և կը խնդրէ ձեզմէ որ մէկ երկու  
օր սպասէք իրեն: Քալելու կարող եղածին պէս ձեզի տե-  
սութեան պիտի դայ: Միենոյն ատեն ան կը խնդրէ ձեզ-  
մէ, եթէ կը սիրէք, հրաւիրել իր բանակի փաշաներէն ա-  
նոնք, որոնց հետ տեսնւիլը ձեզի հաճոյք կուտայ: Ամին-  
քըն ալ կը փափաքին իրենց յարգանքները մատուցանել  
ձեզի:»

Կտտարեալ կեղծաւոր մը, քափթանձին դէմքը չայ-  
լայլեցաւ: Ան երդում բրած էր Խուրշիտին թէ ինքը ճար-  
տարութեամբ մը պիտի կատարէ իրեն յանձնւած դերը այս  
ողբերդութեան մէջ:

— «Քափթանձի, կ'երդնո՞ւս հաւատացեալ ներու խոս-  
տացած օրովը թէ դաւ մը չկայ,» հարցուց Ալին:

— «Թող Սշրամի պէս քարերծւիմ ես, եթէ կը խաբեմ,  
ձեզի, տէր իմ:»

— «Փառք մարգարէին, արդարութեան ճամբան: կը  
հաւատամ ձեզի,» և Ալին երկնցուց իր աջ ձեռքը:

Եւ նւաստ պատւիրակը համբուրեց ան այնքան կեղծա-  
ւորաբար ինչպէս երդնւընցած էր:

— «Ես կ'ուզէի տեսնալ Թահիր Ապաս, Օմէր Պրիօնէ,  
Հասան փաշան և Սիլահտարը: Ասոնք ամէնքն ալ ատենօք  
իմ ստորադաս պաշտօնեաներս էին,» ըստու խնդուքով մը:  
«Կամ Լաւագոյնը՝ անոնք իմ տղաքներս էին: Ես կրթեցի  
անոնք ամէնքն ալ: Իմ դպրոցիս մէջ սորվեցան անոնք:  
Ես մարդ բրի անոնք, և բարձրացուցի այն դիրքին որը գը-  
րաւած են ներկայիս:»

Հետեւեալ օրը այս բոլոր սպաները եկան Ալի փաշային  
այցելելու: Նախ անոնց խօսակցութիւնը նւիրւած էր յի-  
շատակութիւններու, և ապա ինկաւ ընդհանուր նիւթին,

յոյն ապատամբութեան վրայ: Օմէր Պրիօնէն ամբարտաւա-  
նութեամբ մը նկարագրեց Տիաքոսի սարսափելի մահը:

— «Ես րոլորովին անկարող եմ վերյիշելու այս Տիաքո-  
ուը,» ըստ Ալի փաշան, «բայց իր անունը մեծ յուզում ա-  
ռաջ բերաւ:»

— «Թափակուի գլխաւոր փալիքարին էր ան, և շատ երի-  
տասարգ, երբ ձեր արքունիքին միացաւ:»

— «Ես չեմ յիշեր ան: Քաջարա՞ր մեռաւ:»

— «Ան դիմացաւ իր պատիժին առանց բառ մը արտա-  
սանելու, առանց տառապի ցուցնելու: Եթէ այդքան քաջ  
չըլլար ան ես չէի սպաններ ինքը: Ան ողջ ողջ այրե-  
լուս պատճառը վտանդաւոր մարդիկը մեր մէջէն վերցնե-  
լու համար էր:»

— «Օմէր: Յոյները շատ դանդաղկոտ պիտի չըլլան  
սուլթանի վերջին բեկորը ժառանգելու համա: Անոնց  
ազատութիւնը մեր կործանումը կը նշանակէ: Եթէ գիտ-  
նայի որ, անոնց գլուխը անցած, ես պիտի կարողանայի կա-  
ռավարել անոնք, ես պիտի չվարանէի: Օմէր Պրիօնէ, շատ  
մի գոռողանաք այն անդութ մահով որ դուք բերած էք  
քաջ զինւորին վրայ: Յիշեցէք որ Կրավիասի պանդոկը  
դուք ութը հաղար հոգով հարիւր հոգիի դէմ ձեր կրած  
պարտութիւնը մեծ պատիւ չի ցոլացներ ձեր կամ ձեր  
բանակին վրայ:»

Այս խօսքերը շանթի պէս ինկաւ Օմէր Պրիօնէին վրայ:  
Կարմրեցաւ, շրթունքերը խածաւ և գետին նայեցաւ:

Թահիր Ապաս այն ատեն սկսաւ գովել Ալէքսանդր  
Մավրաքօրտաթօս, որուն անունը արդէն կը լեցնէր Եւրօ-  
պան և որուն հետ անձնական ծանօթութիւնը ունեցած էր  
ինքը Վրաքօրիօնի խորհրդաժողովին մէջ, երբ զօրապետ-  
ները և մեծամեծները հաւաքւեցան Միուլօնիի մէջ և ա-  
րևմտեան Յունաստանի գործերու ուղղութիւնը յանձնեցին  
ծերակուտին: Այդ ատենները Ալի փաշան կը փափաքէր  
իր կողմը քաշել յոյները, և ինքը խրկած էր անոնց երեք  
լիազօրներ, որոնցմէ մէկը Թահիր Ապասն էր:

Ութը օր այսպէս անցաւ: Սուլթանին վէզիրը Խուր-  
շիտ փաշան, երբեմն թեթև, երբեմն ծանր հիւանդ ըլլալու  
պատրւակով օրէ օր յետաձեկց իր այցելութիւնը:

Վերջապէս Հասան փաշան ուրախութեամբ մը եկաւ  
իր սպաներով յայտարարելու թէ ներումը ժամանած էր:

Ալի փաշան ուրախութեանէն յափշտակւած աղա-

դակեց, «վերջապէս եկած է։ Խաղաղութիւնը ըլլայ ձեր վրայ։ Հիմա կը հաւտամ, Հասան, թէ դուք անկեղծ էք,» և իր ձեռքերը երկնցուց դէպի երկինք։

— «Հասած է ներումը,» կրկնեց Հասան փաշան, «բայց իմ անսխալ տէրս կը խնդրէ ձեզմէ, որ նախ քան ներումը ընդունելնիդ հրաման ընէք Ֆէշիմ Ցայլմին որ իր ջահը մարէ։»

Ալին կիսով վեր կեցաւ բազմոցին վրայ, և, իր գլուխը շարժելով, կրկնեց, «Ո՞չ, բնա՛ւ։»

— «Վէզիր, դուք պէտք է գործնականապէս ցոյց տաք թէ Մէքքէ և Մէտինէ երկու սուրբ քաղաքներու մեծ խաւլիֆին — Ալահի շուքը աշխարհիս վրայ, ամէնազօր սուլթաններու սուլթանին — ներումին արժանի էք։»

Խորունկ ու անձկագին մտմոռքի մէջ ինկաւ Ալին։ Խնդրեց Հասան փաշայէն հեռանալ որպէսզի անդամ մըն ալ կարողանար խորհրդակցիլ Պօցարիսին հետ։

Սուլիացին մօտեցաւ անոր տխրագին։

— «Ներումը Հասած է, Պօցարիս», ըստ փաշան, ինքնազոպումով մը։ «Բայց ինձի տալէ առաջ՝ կ'ուզեն հրամայեմ Ֆէշիմին որ ջահը մարէ։»

Պօցարիսը բառ մը չարտասանեց, բայց ձեռքը դրաւ ատրճանակին վրայ։

— «Ի՞նչ կ'ըսէք։ Հարկաւ դաւ չկայ։ Եթէ կայ անմիջապէս կրակ տանք։»

— «Շատ ուշ է, վէզիր։ Ամրոցի հետ բոլոր յարաբերութիւնները կտրած են։ Մեզի ուրիշ ճար մնացած չէ, բայց եթէ մեռնիլ սուր իձեռին։»

Ծերունի փաշայի կուրծքը շնչահեղձ կըլլար։ Իր այտերը գրեթէ կարմրեցան, աչքերը մթնեց, մօրուքը շփեց ու մահւան պէս լուռ մնաց։

— «Սոսկալի է ատ, բայց մենք պիտի չմեռնինք դեռ,» աղաղակեց անմիջապէս, «Պօցարիս, կանչէ Հասան փաշան։»

Բ. Դուան պատիրակը նորէն ներս մտաւ, և բարեկց խոնարհ ծառայի մը պէս։

— «Հասան, իսմայէլի օրհնութիւնը վրադ ըլլայ։ Ես որոշած եմ ցոյց տալ այս հասղանդութիւնը իմ երիցս յարգելի տիրոջ սուլթանին,» ըստ Ալին։ «Բայց ես ինքս պէտք է վերադառնամ Լիթարիցա եթէ ոչ Ֆէշիմը չի մարեր իր ջահը։ Ոչ մէկ բանի պիտի չհնազանդի ան, բացի իմ ձայնէս։ Այս են իմ հրամաններս։»

Հասանը գրեթէ պատրաստւած էր, և կ'ակնկալէր այս պատասխանը։

— Հզօր փաշա, ես կ'երդնում ձեզի մեր սուրբ Ղուրանով, Ալլահով և մարգարէով և իր Ֆաթմա աղջիկով, արդարութեան մատով, որով հրեշտակները կը գրեն, — որ ներումը եկած է փատիշահէն։ բայց դուն ինքդ մի փափաքիր Լիթարիցա վերադառնալու, վասնզի այդպէսով դուք պիտի յուզէք ամէն մէկուն կասկածը։ Բնակիչներն ու բանակը, կղզին գալէդ իվեր, խաղաղած են։ Անոնք պիտի յուզւին նորէն։ Ես գիտեմ որ դուք ծածուկ նշան մը ունիք, և եթէ Ֆէշիմին տաք ան, անմիջապէս պիտի մարէ ջահը։»

— «Ո՞չ, ո՞չ։ Ես ինքս պէտք է վերադառնամ, Հասան։»

— «Տէ՛ր իմ, իմ առիւծասիրտ վէզիրս։ Կը խնդրեմ։ Կ'երդնում ձեզի մեր մարգարէին անունով, մի այսպէս։ անխոնհեմաբար կորսնցնէք մեր տիրոջ ներումը։ Ասկէ գատ, անկարելի է ձեզի համար վերադառնալ, որովհետեւ կղզիին և ցամաքին մէջ աեղ եղած բոլոր յարաբերութիւնները խզւած են։»

— «Դո՛ւն, դաւաճան աղւէս։ Ուրեմն դա՛ւ մըն էր աս։ Դաւաճանութիւն մըն է աս,» և ձեռքը դրաւ իր տրճանակին վրայ։

— «Կերդնում արեւելքի և արեւմուտքի Ալլահով, որ ո՛չ դաւ կայ և ո՛չ դաւաճանութիւն հոս,» ըստ Հասան փաշան, «և ինչո՞ւ պէտք է դաւաճանութիւն ըլլայ, տէր իմ։ Զէ՞ք յիշեր Ղուրանի այն համարը, «Մի՛ սպաններ հաւատացեալը, որ ներում կը խնդրէ։» Միթէ չէ՞ք վատահիր մեր սուլթանի խօսքին, երկու ցամաքներու սուլթանը, կրկին ովկիանոսներու վեհապետը, սուլթանը, սուլթանի որդին։»

Ապա յաջորդեց տաք վիճաբանութիւն մը վէզիրին և Հասան փաշային մէջ, երբ, հակառակ իր բոլոր ճարտարութեան ու խորամանկութեան, Եանիայի փաշան խարեցաւ։ Յոյսը, անվատական պատարանը ամէն հալածական էակի, և սուլթանի սպաններու երդումները փոխեցին իր որոշումը։

Փաշեց կուրծքէն իր համայիլը և տւաւ Հասանին։ «Ճաւցուր այս Ամրոցիս պահապանին, և պիտի տեսնես ան անմիջապէս գառ պիտի կտրի։»

Եւ իրաւի, Ֆէշիմ համայիլը տեսածին պէս, յարգանքով համբուրեց ան և մարեց իր ջահը։ Բոպէապէս գըժ-

բախտ պահապանը սպաննւած՝ արեան մէջ կը լողար : Խուր-  
շիտ փաշայի ծառաները հինգ սուր դաշոյններ միսեցին  
անոր սիրտը :

Թանի մը ժամէն սուլթանին բանակը ամբողջովին դը-  
րաւեց բերդը և բարձրացուց իր դրօշակները անոր կատար-  
ներուն վրայ : Թնդանօթաձգութիւնները ամէն կողմէն  
յայտարարեցին յաղթանակը :

Ֆէշիմին ջահը վայրագ բռնակալին համար Մէլիկրի  
ջահին կը նմանէր : Որքան ատեն որ ան վառած կը մնար  
ճակատագիրը չէր կրնար կարեր անոր օրերը : Անգամ մը  
որ մարեցաւ, Նէմէսիսը սկսաւ իր ձեռքը դնել նենգ ալ-  
պանացի բռնաւորի գլխուն վրայ, որ այնքան զոհեր կոխ-  
կոտած էր իր բարձր աստիճանին հասնելու համար :

Կէսօր էր, և ծակող ցուրտ մը կար : Միօրինակ հօրի-  
դօն մը, ձիւնին պատճառով ճերմակ, և ամառանոցը կա-  
տարելապէս խաղաղ էր :

Ալին համայիլը տալէն անմիջապէս ետք վասիլիքէին  
ըսաւ : Փէսքօվիցայի աղջիկը բառ մը իսկ չ'արտասանեց,  
բայց իր գրգուած դէմքը և այն խելայել կերպը . որով  
բռնեց ու համբուրեց անոր ձեռքը, ցուցուց թէ ինչպէս  
աղդեց իրեն այդ լուրը :

Ալին հասկցաւ, և լուռ սեղմեց կինը իր բազուկներուն  
մէջ, թէե իր շուրթները չհամարձակեցան այլ ևս հարցնել  
թէ ինչ կը խարհէր կինը : Ապա գնաց հիւրանոցը սաստիկ  
անհանգստութեան և կոկիծի մատնւած :

Իր սովորութեան համեմատ Ալին նստաւ բազմոցին  
անկիւնը, դռան դիմաց, որուն երկու կեսերն ալ բաց թող-  
ւած էին, որպէսզի ինք կարողանար տեսնալ թէ ով կու-  
դայ և դիտնար թէ ինչ կը պատահի դուրս : Մինչև այդ  
ատեն դեռ նստակ մը իսկ չէր երենար տեսարանին վրայ :

Ալին երակները բռւռն կերպով կը բարախէր, և  
իր դէմքը շարունակ կը փոխէր : Անզլիական դիտակը  
ձեռքին անդադար կը դիտէր լիճին չորս կողմը :

Փէրամատ, հիւսիսային կողմը, իր ամառւայ պալատը կը  
յիշեցնէր իրեն այն զոհերը որ գիշերով խեղդելու սովո-  
րութիւնը ունէր հոն ատենօք : Սուրբ Նիքոլայի վանքը,  
կիսով ծածկւած վարդենիներու անտառի մը շուքին մէջ,  
յիշեցուց իրեն Եփրօսինէին և տասն և մէկ ուրիշ մայրերը,  
որոնք սպաննած էր անոր պատերուն տակ : Արհաւրալից  
մահը, որ շարունակ աւելի ու աւելի կը մօտենար, խրկեց

իր սպասաւորները տանջելու ան իր օրհասականին մէջ  
խղճի խայթի ու անձկութեան կերպարանքով :

Իր տագնապին մէջ տեսաւ կղզիին մօտեցող մակոյկ-  
ներ : Զգնց իր դիտակը և սկսաւ երկարաձիգ քայլեր առնել  
սենեակին մէջ :

— «Ահա անոնք կուգան,» ըսաւ Պօցարիսին, դադար  
լոռութենէ մը ետք :

Մոայլ սուլիացին իր ձեռքը ատրճանակին վրայ դրաւ  
իրք միակ պատասխանը :

— «Մենք պիտի գործածենք անոնք, ես լաւ կը հաս-  
կնամ ատ,» ըսաւ փաշան :

Այդ վայրկեանէն այլ ևս անոնք խօսք չփոխանակեցին,  
ձայն չհանեցին :

Իրիկւան ժամը հինգն էր երբ Օմէր Պրիօնէ, Հասան  
փաշան, քաֆթանձին, սպաններու ու զինւորներու բազմու-  
թիւն մը մտան ամառանոցը :

— «Կեցէք,» գոռաց Ալին, Հասանին ուղղելով : «Ի՞նչ  
կը բերէք ինձի :»

— «Իմ մեծափառ և ամէնաբարձր տիրոջս որոշումը :  
կը ճանչնա՞ք այս սոկեղոծ Փէրմանը :»

— «Ես կը ճանչնամ ատ : Իմ ներո՞ւմս է : Հա՞ :»

— «Փառք իմ լուսամիտ սուլթանին և իր երանութեան  
անընկճելի ծառին, որուն վրայ տասը հազար թոշուններ  
իր գովասանքները կերգեն : Իր որոշումը կը պահնջէ  
ձեր գլուխը, Ալի, Օրթա Քափու պալատին դուռը զար-  
դարելու համար :»

— «Դաւաճան, երդմադրուժ, կեղծաւոր . Ալին գլու-  
խը այնքան դիւրութեամբ չ'իյնար :» Կայծակի նման, պա-  
տանիի մը արագութեամբ, կրակեց Հասան փաշային :

Գնդակը մտաւ սուլթանի սպային կողը և ծանրապէս  
վիրաւորւած երկնցաւ գետնին վրայ :

— «Սրիկայ, դուն ապահով չես դեռ,» որոտաց քափ-  
թանձիին :

Սրդարն երկրորդ դնդակը աւելի զօրաւոր էր : Սպան  
տախտակամածին վրայ մեռած ինկաւ :

Քօնսթանթինոս Պօցարիս արդէն ուրիշ երկու հոգի  
սպաննած էր, և սուլիացիներու գլուխը անցած իր սովորվ  
առիւծի պէս կը կռւէր : Առւլթանի սպանները շւարած ըս-  
կան փախչիլ ամառանոցէն :

— «Պօցարիս, ես վիրաւորւեցայ,» աղաղակեց փաշան :

«Օդնէ՛ ինծի, ո'վ արդարին Աստւածը,» և հեկեկաց ցաւա-  
քին :

Գնդակ մը ծակած էր կուրծքը :

— «Արիւն կը հոսի իզմէն,» աւելցուց ան, ջանալով  
Օմէր Պրիօնէին հասնիլ :

Վերջինս չխնայեց իր նախկին տիրոջ : Հանդարտ կե-  
ցաւ, սպասեց, ճշմարիտ Պէտուինի մը պէս նշան առաւ, և  
իր գնդակը բռնակալին մէկ կողմէն մտաւ միւս կողմէն  
ելաւ :

Ալիին ձայնը բեկուային արջի մը մոնչելուն կր նմանէր  
և, անգամ մըն ալ իր նւազ ուժը հաւաքելով նորէն ջանաց  
մօտենալ Օմէր Պրիօնէին :

Նոյն պահուն զինորները ամառանոցի դուրսի կողմէն  
գնդակներու տարափ մը տեղացին անոր դէմ : Անսնցմէ  
մէկը ճակատագրական աղդեցութեամբ մը դպւ փաշային  
սրբանոսկրին երբ ան դէպի թշնամին կ'առաջանար :

Այս երրորդ վէրքին փաշան բառ մը իսկ չ'արտասանեց :  
Իր բերանը թառամեցաւ, և իր աշքին կլորները դարձան  
լուսնոտի մը պէս : Իր ճեռքերէն մէկ կողմ ձգելով զէն-  
քերը՝ բռնեց պատուհանին մօտի շրջանակը և վայրկեան մը  
ետք գետնին վրայ երկնցած էր :

— «Վազէ և վասիլիքէն սպաննէ,» ըսաւ ան, հոգեարքի  
շշունչով մը, Պօցարիսին, «որպէսզի սրիկաներու ձեռքը  
չ'իյնայ :

Աչքերը կիսախուփ . Ալիին ուժառպառ ձեռքերը մեքե-  
նաբար մէկ վէրքէն միւսը կը շարժէին և իր սպիտակ մօ-  
րուքը արիւնթաթախ եղած էր : Ահոելի մոռւնչէ մը ետք  
հոգին փշեց :

Օմէն դիմադրութիւն պարապ էր : Սուլթանին բա-  
նակը իջած էր ամառանոցին վրայ : Քօնսթանթինոս Պօցա-  
րիս ողջ մնացած սուլիացիներուն հետ մէկտեղ պոռթկա-  
ցին պատուհանէն վար և փախան Փրկչի վանքը, ուրիէ  
յուսահատ դիմադրութիւն ըրին :

Քանի մը կաթիւ արիւն միայն կը մնար դեռ Եպիրոսի  
պատուհանին երակներուն մէջ, երբ ամբոխը մտաւ հօն ուր  
ինքը փռւած էր :

— «Ո՛չ, դեռ կատարելապէս լմնցած չէ, պատասխա-  
նեց սիլահատարը : «իժը դեռ կենդանի է » Անոր ոտքէն  
բռնելով քաշեց ամառանոցի պատշգամին վրայ : Հոն աս-  
տիճաններէն մէկուն ծայրին վրայ դրաւ անոր պարանոցը  
և զարնելով զարնելով կտրեց անոր դլուխը :

Նոյն իրիկուն գլուխը լւացին, դեղերով լեցուցին, և  
ոսկի սկուտեղի մը վրայ, սուլթանի ընդհանուր հրամա-  
նատարին խրկեցին :

Ծերունի Խուրչիո ակնածանքով ոտքի ելաւ ընդունե-  
լու ան : Երեք անգամ խոնարհեցաւ անոր առջև, պատկա-  
ռանքով մը համբուրեց ճերմակ մօրուքը, և աղօթեց որ  
ինքն ալ այդպիսի յիշատակութեան արժանի վախճան մը  
ունենայ :

Որքա՞ն անծանօթ է մէկուն վախճանը : Որքա՞ն չա-  
րաբախտ են Բ. Դուան ծառաները : Խուրչիո փաշան, ահար-  
կու զօրավարը, որ իշխած էր Եգիպտոսի մամլուքներուն,  
յաղթած էր սերպերը և նւաճած էր Եպիրոսի ալպանացի-  
ները . քանի մը ամիս ետք միայն մահւան դատապարտ-  
ւած էր՝ Ալի փաշային գանձերը իւրացուցած ըլլալու ամ-  
բաստանութեամբ :

Նոյն տարւայ նոյեմբեր ամսուն, դահիճը հասնելէն ա-  
ռաջ, գրեթէ Լարիսաի պարիսպներու մօտ, Խուրչիոը ինք-  
նինք թունաւորեց բացարձակ անզգայութեամբ մը և այս-  
պէս վերջացուց իր օրերը : Գոնէ այն միսիթարութիւնը  
ունեցաւ թէ իր գլուխը Եանիայի փաշայի գանկին պէս  
չպիտի գեղազարդէր սուլթանի կառափինազարդ դառպասը :

### Զ. Գլուխ

Բ ա ն տ ա ր կ ե ա լ ն ե ր ը

Վասիլիքէն, օր . Ռ. — — —, Մարկոս Պօցարիսին կինը Քրիս,  
և քոյրը Անձէլիկէ, Քօնսթանթինոս Պօցարիս, և թնդանօ-  
թաձիգներու հրամանատար Քարէթօն, պահապաններով  
բերւած էին սպաննեած Ալիին պալատի որակը, ուր ար-  
դէն գրաւած էր սուլթանին գլխաւոր զօրավարը :

Ոչ մէկը շիօսեցաւ, բացի օր . Ռ. — — էն : Անտարբեր իր  
իսկական վիճակին, օրիորդը շարունակաբար կը յանդիմա-  
նէր դժբախտ Քարէթօն իր սիրահարին փախուստին համար :

— «Հանդիսաթութիւն, խեղճ մարդը,» ըսաւ Քօնսթանթի-  
նոս Պօցարիս խստութեամբ, խզելով իր երկար լռութիւնը :  
Մեր բռնւելէն իվեր դուն Տիամանթօին վրայ խօսելէն  
զատ ուրիշ բան մը ըրած չունիս :

— «Կը թւի, դիտեց սուլիացիներէն մէկը, «թէ ինքը

սիրահարած է խմբապետ Անդրօնիկոսին, և , որովհետեւ անձգեց ինքը և ուրիշ կնոջ մը հետ հեռացաւ , այժմ ինք իր հայրը կը չարչարէ :

Օր . Ռ—— սկիզբէն նախ լեզուն կապւ եցաւ : Զինւորը անոր զգայնիկ թելին դպած էր : Օրիորդը խելակորոս կնոջ նման դարձաւ անոր , «Լիրը , եթէ ուրիշ խօսք մըն ալ ըսես կօշիկս գլխուդ պիտի նետեմ : »

Բոլորն ալ սկսան խնդալ , բացի Քրիսէն և Վասիլիքէ էն , որոնք մարմար կտրած էին :

— «Կը հնդաս , հա՞» պոռաց օր . Ռ—— : «Ես հիմա լաւ կը սորվեցնեմ քեզի ,» և աղջիկը ծանր հօղաթափը այն խօսող մարդուն շպրտեց :

Լեռներու կեանքը շատ քիչ քաղաքավարութիւն սորվեցուցած էր անոնց : Զինւորն ալ իր գլխարկը նետեց աղջկան , և օր . Ռ—— աթոռ մը բռնելով , վագեց անոր վրայ :

Պահակները այն ատեն միջամտելով բերին անոնք բանապետին մօտ : Վերջինս անկարող րլլալով խաղաղութիւնը պահել՝ կանչեց փաշային նորրնտիր քափթանձին , որուն նախորդները սպաննւած էին Սլի փաշայի ձեռքով : Այս սպան ուրիշ մը չէր բայց եթէ ինքը Պարթաքաս :

Վարժապետը իր յաջող վարպետութենէն ետք Փաթթասի մէջ , Թրիփոլիցա խրկւած էր իբրև տնտես և քարտուղար Խուրչիտ փաշայի Հարէմին : Երբ երկար պաշարումէ ետք քաղաքը առնւած էր յօներէն , հետդէնտէ խորամանկ կերպով ջանաց գաղտնաբար գրաւել մեծաքանակ աղամանդներն ու թանկագին քարերը որոնք հարէմի կիներուն կը պատկանէին : Իր կողոպուտներով պատրաստեցաւ Թրիէմթ մեկնելու , բայց նաւը ստիպւած էր մնալ Արթա Ծոցին մէջ , որուն մօտ բանակած էր Խուրչիտ փաշան :

Ցամաքը ելած պահուն Պարթաքաս ինքինքը թիւրք կեղծեց և անմիջապէս գնաց Խուրչիտ փաշային մօտ լուրեր տալու անոր իր հարէմի մասին , որ դեռ գերութեան մէջ էր : Ինքինքը ներկայացուց իբրև անոնց հաւատարիմ պահապանը , և համոզեց փաշան թէ անոնց կեանքի ու պատոի պահպանումը իբրև ճարպիկ միջնորդութեան կը պարտէին :

Ինքինքը այնքան հաճելի ըրաւ ծերունի հրամանատարին շնորհներուն , որ ընտրւեցաւ իբրև անոր քափթանձին :

Մինչդեռ Անդրօնիկէի և Տիամանթօի անունները յաճախակի կը կրկնէին օր . Ռ——ի շուրթներուն վրայ , մինչդեռ իր վէճը կը պատմէր , Պարթաքասի հեաաքրքու-

թիւնը արթնցաւ , և անմիջապէս սկսաւ մանրակրկիտ քըննութիւն մը :

Օմէր Պրիօնէն և ուրիշ սպաներ ներկայ էին :

— «Օրիորդ , ձեր վէճին պատճառը Անդրօնիկոս անուն մէկը ըլլալ կը թւի : Ո՞ւր տեսաք զինքը ,» հարցուց :

— «Անձաւին մէջ՝» :

— «Ի՞նչ ըսել կ'ուզէք ատով :»

— «Իմ ազգականիս Օտիսեսին պալատը :»

— «Ե՞րբ եկաւ ան անձաւը :»

— «Տիաքոսի մահէն ետք :»

— «Զէյթունի կուին մէջ՝ էր ան ,» հարցուց Պարթաքաս , անհանգիստ շարժում մը ընելով իր նստարանին վրայ :

— «Այդ բարեբախտութիւնը ունեցտւ ան : Օտիսես գտաւ ան դիակներու դէզի մը մէջ , դառնապէս վիրաւորած , և տարաւ անձաւը : Օտիսեսի կինը և ես բժշկեցինք զինքը :»

— «Ուրեմն ո՞ղջ է ան : Աղէկցած է : Ո՞ւր գնաց ետքէն :»

— «Ետքէն մեզի հետ կրավիաս եկաւ :»

— «Դո՞ւք ալ կրավիաս էիք ,» հարցուց զարմանքով Օմէր Պրիօնէ , որ իր համրիչին հետ կը խաղար :

— «Անչուշտ ես հոն էի , և ես ձեր զինւորներէն մէկը պարսպէն գարկի վար ձգեցի :»

— «Ա . ելի զգուշութեամբ խօսեցէք ,» ըսաւ Օմէր Պրիօնէ , բարկացած : «Յիշնցէք որ , եթէ դուք այն ատեն խուսափեցաք հրացանէն , հիմա սուրին ծայրը նստած էք :»

— «Մի՛ սպառնաք , իմ Պրիօնէս , և այդքան բարձր մի խօսիք , որովհետեւ քու վէզիրիդ հարէմի իմ ազգականներուս ձեռքն են : Ինչ որ դուք մեզի ընէք , անոնք ալ անոնց պիտի ընեն ,» ըսաւ սուլիացին , իր ուսերը թօթւելով և նորէն Պարթաքասին դառնալով :

Օմէր զայրադին շարժում մը ըրաւ : Երկու անգամ սենեակին մէջ գնալ-գալէն ետք կեցաւ և նայեցաւ անոր :

— «Ի՞նչ ըրաւ Անդրօնիկոս , կրավիասի կուին մէջ ,» հարցուց Պարթաքասու :

— «Մարդու պէս կուեցաւ ան : Անոր բազուկները ժայռերու կը նմանէին , և անոր գլուխը միջնարերդի : Անոր գնակը , Օմէր Պրիօնէ , սպառնեց ձեր զօրապետը , և անդամ մըն ալ քեզի ուղղեց գնդակը , բայց դուն շուտ պըրծածար :»

Օմէր կատաղաւթենէն գողաց : Օր . Ռ——ի աներեսութիւնը անտանելի էր : Ան զայրացած էր որ բոլոր քրիստոնեաներն ալ իր ձեռքին մէջ չէին, որպէսզի կարենար անոնց ալ Տիաքոսի մահը տալ :

— «Ի՞նչ տեսակ մարդ է այդ Անդրօնիկոսը : »

— «Աղնիւ մարդ մըն է ան, կնող մը պէս վայելչակաղմբայց երիտասարդ և առանց պեխի : »

— «Անշուշտ իմ աշակերտս է ան, » ըռաւ Պարթաքասինքիրեն, և ան ողջ է : » Ոտքի ելլելով, երկար երկար քալել սկսաւ սենեակին մէջ : «Կարավիասի կուէն ետք ի՞նչ եղաւ ան, » հարցուց :

— «Զօրավար Օտիսկո շուտափոյթ անձաւը իրկեց ան յաղթանակի լուրը տանելու իր կնոջ : »

— «Ի՞նչ յաղթանակ : Հոն բնաւ յաղթանակ չկար : Սատանան փրկեց ձեզի իմ ձեռքէս, » ընդհատեց Պրիօնէն յարաձուն վրէժխնդրութիւնով մը :

— «Յաղթանակ չէր, է՞ : Լա՛ւ, լա՛ւ : Յաղթանակ չէ՞ր մի : Օտիսկո հարիւր Փէտայիներով ետ մղեց ձեզի որ ութը հազար էիք, ատ յաղթանակ չէ՞ : Մենք ընդամէնը հինգ փալիքարի չկորսնցուցինք, և մենք գետին փուցինք ձեզմէ հազար հինգ հարիւր հոգի : Հա՛, հա՛, հա՛ : »

Ապա ծռելով իր գլուխն ու մարմինը դէպի աջ, և իր ձեռքը տանելով դէպի ձախ, իբր թէ սուրը կը փնտոէր : Օր . Ռ—— շարունակեց պարծենալով . «Կոիւը թողնելէն ետք, մենք ձեր զօրքերուն մէջէն անցանք, յաղթանակ չէ՞ր : Հարցուր որուն որ կ'ուզես, Պրիօնէ : Մի բարկանար ճշմարտութիւնը ըսելովս, հարցուր որուն որ կ'ուզես, թէ յաղթանակ մը չէ՞ր ատ : »

Պէյը կասկապուտ դարձաւ, և իր բերանը կծկւեցաւ, բայց Պարթաքաս իր դժոխային ժպիտով ըսաւ, «Մի վիճիք անոր հետ, էֆէնտի : Կնիկ մարդ է ան : »

— «Կնիկ մա՛րդ : Բայց ես ձեր երեք մեծութիւնը ունիմ, » աղաղակեց օր . Ռ—— :

— «Շարունակենք : Ան անձաւը վերադարձաւ, » ըսաւ Պարթաքաս, շարունակելով իր լրջութիւնը :

Ապա թնդանօթաձիգ սպային աղջիկը գողցաւ : Դիւթեց ան : Թերես ամուսնացաւ անոր հետ : Հիմա դուն ճիշդ այնքան գիտես որքան ես : » Քննութենէն ետք քաֆթանձին արձակեց օր . Ռ——, թէն վերջինս գոհացնելու համար թեթև պատիժ մը դրաւ այն դինորին վրայ որմէ անպատւած էր աղջիկը :

Քանի մը օրւան մէջ բանտարկեալները և քսան հազար ատրճանակներ փոխանակւած էին վէջիրի հարէմին հետ :

Քարէթօն արձակւած չէր : Նենգամիտ Պարթաքաս կարծեց թէ Անդրօնիկէն և Տիամանթօն կը ջանային թընդանօթաձիգներու հրամանատարը դտնել, ուստի ջանաց վար դնել Քարէթօն : Սակայն և այս կամաց վար մը մամիս ետք, յարմար դատեց յանձնել անոր վերահսկողութիւնը քանի մը տաճկական նաւերու, որոնք Բ. Դուռը վենետիկ խրկած էր նորոգւելու համար :

Դժբախտ սպան գրեթէ կուրացաւ, և մեռաւ այդ քաղաքի նաւակայքերուն (տօք) մէջ, առանց երբեք ճանչցած ըլլալու իր Տիամանթօ աղջիկը .

Անոնք Վասիլիքէն Պօլիս տարին : Բոնակալին ճանկերէն շատերը աղատած ըլլալու համբաւը փրկեց իր կեանքը : Պատրիարքարանի մօտ տուն մը յատկացւած էր իրեն, ուր տունանցած ապրեցաւ բաւական ատեն, աղօթքի և ապաշխարութեան նւիրելով ինքզինքը : Այնքան աղքատ էր ան որ պատրիարքը ստիպւած եղաւ մայրաքաղաքի քըրիստոնեաներուն գիտութիւնը հայցել անոր համար : Քանի մը ամիս ետք Բ. Դուռը թոյլատրեց որ Եանիայէն իրեն հագուստները բերել տայ որոնք աղամանդներով և մարդարիտներով գործւած ըլլալով, ապրուստի փող հայթայթեցին իրեն :

### Է . Գլուխ

#### Մ օ ն կ ա ց ի Բ ա ն տ ը

Տրակացանայի նահանջէն ետք Թրասիրուլոս ջանաց փախչիլ Թրանսիլվանիա, բայց ձերակալւեցաւ սահմանին վրայ աւստրական պահապաններէ : Բոնելէն ետք կառք մը դրին տարին, առանց գիտնալու թէ ո՛ւր : Վերջապէս Մօնկացի հոնդարական բերդը՝ հասան :

Գրեթէ էկս գիշեր էր երբ բանտապահը ընդունեց բանտարկեալը : Լուս քալեցին անոնք ստորերկրեայ անցքերէն, ելան ու իջան սանդուխներէն, բացին ու գոցեցին երկաթէ դուռներ, վերջապէս հասան ցած սրահի մը մէջ, որուն ամէն կողմ գուներ կը բացւէին, իւրաքանչիւրը տարբեր խոռոց մը կը մանէր : Բանտապահը աղմուկով բացաւ անոնցմէ մէկը, և ներս հրեց Թրասիրուլոս :

Թրասիբուլոս իր շուրջը նայեցաւ և տեսաւ նեղ սենեակ մը, ցած առաստաղով և հաստ երկաթէ սիւնով մը որ կը բարձրանար մէջտեղէն, փոքրիկ մահճակալ մը առանց մահճի. աժան փայտէ սեղան մր և աթոռ մը անոր միակ կահկարարիներն էին :

Բանտապահը մեկնելէն ետք պատրիարքի քեռորդին, երկար ատեն չփոխեց իր դիրքը, բայց լուռ կեցաւ և խորասուղեց իր աշքերը անհուն մթութեան մէջ։ Վերջապէս ցատքեց իր մահճակալին վրայ, և երբ իր շղթաներու շառաչը արձագանդեց առաստաղէն, պաղ քրտինք մը զարկաւ վրան. շղթաներու շաշիւնը աջ ու ձախ, վարէն ու վերէն, ենթադրել տւաւ անոր թէ բանտին մէջ ուրիշներ ալ կային :

Ամբողջ գիշերը իր աշքերը չգոցեց։ Երբ հետևեալ առտուն ժամը տասին մօտ բանտապահը քչիկ մը կերակուր բերաւ, որուն համար ինքը ստիպւած էր վճարել, աղօտ լոյսը կարելի ըրաւ ամբոջութեամբ տեսնել իր բնակարանին խեղճութիւնը։

— «Եթէ բանտարկեալը դրամ չունենայ իր կերակուրներուն համար վճարելու, ի՞նչ կը պատահի այն ատեն,» հարցուց Թրասիբուլոս։

— «Կառավարութիւնը կը վճարէ, բայց զինքը կը գնեն երկու յարկ վար, և ոչ այսքան շքեղ սենեակի մը մէջ։ Տէր մի խնդաք... Երբ միւս խուցերը տեսնաք, ձերը պալատ մը պիտի նկատէք։»

Քանի մը վայրկեան չխօսաց Թրասիբուլոս։ Ապա իր քսակէն հանեց ոսկի մը և տւաւ բանտապահին։

— «Աս ի՞նչ է։»

— «Կենացս խմելու համար։»

— «Կենացդ խմելո՞ւ, Դուք այսպիսի դրամ ունիք ձեր քով։»

— «Քիչ մը մնացեր է։ Ես հարուստ եմ և աւելին կը նամ ստանալ։ Եթէ ինձի օդնես նամակ մը գրելու, քեզի մեծապէս կը վարձատրեմ։»

— «Շատ կը ցաւիմ, պարոն, որ չեմ կրնար այդպիսի բան մը ընել։ Ոչ մէկը հրաման չունի թուղթ ու թանաք ունենալու. Պարոն Շէօնվէրթ՝ միւնոյն յարկին վրայ ձեզի մօտիկ սենեակին մէջ, միւնոյն շնորհքը խնդրեց։

— «Ո՞վ է պարոն Շէօնվէրթ։»

— «Կը թւի ինձի թէ ոռւս է։»

— Թո՛ւս։ Ինչո՞ւ համար բանտարկւած է հոս։»

— «Միւնոյն պատճառով ինչպէս ձերը, ինքը Մօլտօ. Վալաքիաի մէջ կուեցաւ։»

— «Ինչպէս մարդ է ան։»

— «Միջահասակ, լայն ձակատով և քիչ մըն ալ ճաղատ և աջ թեր չունի։»

— «Կեցէք,» ըսաւ Թրասիբուլոս, իր ճակատը շփելով։ «Մինակ է ան բանտին մէջ։»

— «Այսու, մինակ է, բայց իր եղբարներն ու երեք չորս սպասաւորները առանձին ու ըիշ սենեակի մէջ կը գտնէին։»

Բանտապահին խօսքերը կասկած չթողուցին թէ Պարոն Շէօվէրթը նոյն ինքն իշխան Ալէքսանդր Իփոկլանթին էր։

Բանտապահը մեկնելու վրայ էր երբ Թրասիբուլոս կեցուց ան՝ հարցումով մը. «Յունաստանի կուին վերջին լուրերը ի՞նչ են։»

— «Ի՞նչ կուի մասին է ձեր խօսքը։ Ապսամբութիւնը։ Քիչ ժամանակ առաջ ամբողջովին ճգմւած էր, բոլորովին ինկած։ Թիւրքերը բոլոր յոյներուն գլուխները կտրեցին. և խնդիրը վերջացաւ։ Գիթ մեր օրաթերթերը այդպէս կ'ըսեն։»

— «Զեր թերթերը... Բարեկամու, ձեր մամուլը կը պատմէ խնդիրները ճիշդ ի՞նչպէս որ ձեր կառավարութիւնը կը փափաքի։»

Բանտապահը գոցեց դուռը ու հեռացաւ։

Յուսահատութենէն ուժապառ եղած էր այդ գիշեր, և քնացաւ մինչև բանտապահին նորէն դուռը բանալը։ «Բարիւլոյս, ձեզի լաւ լուրեր բերեր եմ,» ըսաւ բանտապահը, ներս մտածին պէս։

— «Իրաւ, ի՞նչ է։»

— «Վիէննայէն հրաման եկաւ արտօնել ձեզի գրել ու կարդալ, ի՞նչպէս նաև օրական երկու ժամ քալել, եթէ ուղէք։»

Թրասիբուլոս իր աշքերը շփեց։ Երազ մը կը թւէր իրեն այս ամէնը։

— «Երեք խոշոր սենեակներ կան վերը, պահականոցին մօտ։ Ես հոն տարի Պարոն Շէօնվէրթը, իր եղբայրներուն ու սպասաւորներուն հետ մէկաեղ։ Զեղ ալ հոն պիտի տանիմ, այնպէս որ բոլորդ ալ մէկաեղ ըլլաք։ Դուք ինքներդ չնեղւցաք բնաւ, որովհետեւ դեռ նոր եկած էիք, բայց բոլոր միւները երկու ամիս անցուցեր են այս սոսկալի բանտին մէջ։»

Նոյն օրը ուրեմն փոխադրւեցաւ հոն ուր իշխան Ալէքսանդր իփսիլանթին և իր եղբայրներն ու բարեկամներն էին :

Ասոնք արտօնւած էին արձակ համարձակ պտըտելու միջնաբերդին մէջ և երբեմն ալ կառք նստելու պահակներու հսկողութեան տակ : Իրենց վար դրւիլը այնքան անտանելի չէր ըլլար, եթէ իրենց վերակացու անկիրթ ու անզգամ սպան չըլլար : 1821ի ձմռան երկար գիշերները կը վատնէին անոնք խօսելով Յունաստանի մասին, և վերյիշելով անոր հին պատմութիւնը : Իփսիլանթին շատ անգամ պատմեց անոնց իր զինւորական փորձառութիւնները : Պատմեց թէ ինչպէս յաղթեց Փրանսացիները Փօլօցքի մէջ 1812 ին, ինչպէս նաև գերման աշշաւանքներու և Տրէզուընի կու ի մասին, ուր իր բազուկն ու սուրը ինկած էին գնդակէ մը : Իշխանին առողջութիւնը զգալապէս տկարացաւ բանտարկութեան պատճառով, և իր գէմքը մեռնողի մը դէմքին կը նմանէր : Իրիկուն մը սովորականէն աւելի անհանգիստ՝ վառարանին մօտ նստաւ, ախուր և լուռ, շրջապատւած իր ընկերներով, երբ նամակաբերը ներս մտաւ ու ծրար մը նամակներ տւաւ անոր : Մինչդեռ կը կառդար անոնցմէ մէկը, սկսաւ արտասւել : Իր Տիմիթրիոս եղբօրմէն էր այդ նամակը, որ կը յայտարարէր իր ժամանու մը Հիտուա : Երբ Ալէքսանդր Փրուտ գետը անցաւ և յոյն յեղափոխութեան դրօշը բարձրացուց, իր եղբայրը, իրը իր պատւիրակը, Պելոպոնէս խրկեց Թրիէսթի ճամբով :

«Տարօրինակ զուգագիպութիւն մըն է աս,» ըսաւ ան, «որ իմ եղբայրո Հիտորա հասած ըլլայ ճիշդ այն օրը երբ մենք կոտորւեցանք Տրակացանայի մէջ : Ո՛հ, ինչ միսիթարութիւնով կը լեցնեն հոգիս իր նկարագրած յաղթութիւնները, և Հիտորայի մէջ իրեն տրւած խանդավառ լողունելութիւնը : Ո՛չ, պարոններ, կոխւը վերջացած չէ, և հունգարացիները անարժէք տեղեկութիւններ կուտան մեզի : Մենք կրնանք վստահիլ յոյներու անձն իրութեանը վրայ : Լսեցէք թէ ինչ կը գրէ եղբայրս . Երբ Թրիէսթ հասանք, մեր վաճառականներու կիները իրենց իսկ մատներով դրօշակ մը գործեցին մեզի որ կը կրէր Մահ կամ Աղատութիւն բառերը : Մինչդեռ կը գործէին այս դրօշակը ուրախութեան արցունքներով երգեցին Ուէկասի երգը .

Ո՛վ զաւակներ,  
իմ որբուկներ,

Յուած ամէնուրեք  
Արհամարհւած  
Ու նախատւած  
Մարդոցմէ ամէնուրեք :

Բանտարկեալները ոտքի ելան և իրենց շուրջներուն սեղմեցին նամակը : Երբ իրենք զգացին թէ յունական կը-ոխւը վերջացած չէ, այլ կը յառաջանայ յաղթականօրէն, իրենց ուրախութիւնը բորոքեցաւ և նոր կեանք մը երեցաւ անոնց մաշած գէմքերուն վրայ :

— «Անէծք այդ կարավիխասին,» ըսաւ Թրասիբուլոս : «Մեծն Ալէքսանդր փախած է Աւստրիա, ո'վ գիտէ որ մէկ բանտին մէջ կը փատի :»

— «Զե՞նք կրնար փախչիլ,» ըսաւ Նիքոլա իփսիլանթին :

— «Փախչիլ,» կրկնեց իր եղբայրը Ալէքսանդր, և բոլոր միւսները միասին : «Անկարելի է, որովհետե այն վայրկինին երբ մեղմէ առաջինը անյայտանայ, բոլոր միւսները աւելի խստիւ կը բանտարկւին ու կը հսկի ին :»

— «Եթէ մենք մեր գրամը լաւ վատնենք, կարծեմ թէ կարելի կ'ըլլայ այս բանը,» ըսաւ Թրասիբուլոս :

— «Վտանդաւոր ձեռնարկ մըն է ատ,» ըսաւ ուրիշ մը : «Ատկէ զատ, իշխանը այնքան տկար է հիմա, որ ուեէ ծանր մտաւորական ցնցում մը կրնայ մահացու ըլլալ անոր :»

Իրենց խօսակցութիւնը կտրեցաւ այդ պահուն, և իւրաքանչիւրը մտաւ իր անկողինը : Թրասիբուլոս կը վառէր հայրենասիրութեան և սիրահարութեան երկու կը-րակնով : Ան տեսաւ որ յունական կոփւը դեռ նոր սկսած էր : Այդ վայրկենին ինքը անձկանօք կը փնտոէր միջոց մը որով կարելի ըլլար մնաս-բարով մաղթելու Մօնկացի հաստ պատերուն :

—————  
Հ. Գլուխ

Փախուստը

Թրասիբուլոս նախ թողուց փախչելու գաղափարը, զգալով որ եթէ փախէր, իշխան իփսիլանթիս աւելի իշխան հսկողութեան պիտի ենթարկւէր : Բայց մէկ կողմէն ժամանակը կ'անցնէր, միւս կողմէն իշխանին առողջութիւնը չէր լաւնար, և Աւստրիան կը յամառէր պահել փախստա-

կանները մինչև որ յունական կուի վերջին նշոյլը մարէք : Ուստի իր պարտականութիւնը հայրենիքին հանգէպ և իր Անդրօնիկէին համար տածած սէրը ստիպեցին զինքը վտարել ուրիշ ամէն զգացում և փախչիլ եթէ կարեւի ըլլայ :

Իր գրամէն մեծ մաս մը բերել տւաւ Օտէսայէն, որովհետեւ Փիլիպոս թագաւորի խօսքերը միշտ իր մտքէն չէին երթար, «Ամէն դուռ ոսկիով կը բացւի :

Սկսաւ կեղծել թէ յօդացաւ ունի, և իր երեսը տաք թէյով լւաց, այնպէս որ իրեն ջլատ հիւանդի մը գոյն արւաւ : Աստիճանաբար ան իր բանտակիցներուն և պահակի հրաման ատրին գթութիւնը շարժեց, որ թոյլատրեց իրեն շարաթը երկու անգամ կառքով երկար պտոյաններ ընելու միջաբերդէն դուրս :

Յեղափոխութեան սկիզբի օրերը շատ մը յունական առագաստանաւ եր կային Աև Խովուն վրայ, և, անկարող րլւալով վերադառնալ Վոսփօրի ճամբով, նաւագարները բերին Օտէսա և հոն ծախուցին անոնք : Այս նաւագարները թով հազար հինգ հարիւր հոգի, կոմո Լանցէրօնէն ոռու սական անցագիր ստանալով գացին Պրուտի, Կալիցիաի մէջ, յունալով անկէ Թրիէսթ հասնիլ և անկէ ալ Պէլօպօնէս : Այս անցագրիրը առանձին անհատներու համար շէին, այլ իւրաքանչիւրը քուան անուն կը պարունակէր : Անհաւատաւի կը թւի երբ կ'ըսենք ներկայ Լուսաւորեալ դարուն մէջ տարաբախտ յոյները կը ճամբորդ էին քաղաքակրթեալ Եւրօպայի սրտին մէջէն և անապատի տասն և երկու ցեղերուն նման նեղութիւններու կը հանդպէին : Շատերը Ցունատանին կը նայէին իրը իրենց աւետեաց երկիրը, բայց անոնցմէ քիչերը միայն կրցան նորէն ոտք կոխել անոր հողը : Անոնք համբերութեամբ տարին ամէն զրկանք ու անարգանք այդ ճամբուն մէջ, շատ անգամ ալ կերակուրի պակասէն կը նեղւէին : Պրուտի քաղաքին մէջ երկու խումբի բաժնւեցան անոնք :

Մէկ խումբը, որ հազար հարիւր հոգիէ կը բաղկանար, ոտքով և առանց ոտնամանի, թափառական անցաւ Գերմանիոյ մէջէն դէպի Համպուրի, մեռած ընկերներ թողլով ամէն քաղաքներու մէջ ուրկէ անցան իրենք : Համպուրի մէջ ոչ մէկ երօպական նաւ չէր ուղեր անոնք հունաստան փոխադրելը յանձն առնել, որովհետեւ անոնք աղքատ մուրացիկներ էին : Ետ Գերմանիա դարձան նորէն, Հուէնոսէն վեր ելան Զւիցերիա, և անկէ ալ անցան միանսա, նորանոր

պակասութիւններ, նորանոր նեղութիւններ կրելով : Վերջապէս իրենց թւին կէուը հասաւ Մարսէյլ, երկու տարիէն աւելի ճամբորդելէ ետք :

Միւս չորս հարիւրնոց խումբը ճամբայ ելաւ դէպի վիէնա : Անսոնք այդ քաղաքը հասնելով, բռնի վար դրւեցան : Անոնց խեղճութիւնը այնքան մեծցաւ որ Աւստրիոյ մայրաքաղաքը անոնց գերեզմանատաւնը կը դառնար, եթէ պապին նիրակը և ուրիշ քանի մը հարուստ քաղաքացիններ չօգնէին ու անոնց արձակումը չստանային : Մեծամասնութիւնը Անքօնայի ճամբան ձեռք առաւ, և անկէ ալ լիվունո զնաց, ուր հասաւ այն ատեն, երբ միւս խումբի մնացորդը Մարսէյլ հասաւ : Քիչեր դարձան Հունկարիա, և ջանացին թանասիլվանիոյ միջով Պուէրէշ անցնիլ նորէն :

1822 մայիսի սկիզբները, Թրասիբուլոս, մինչդեռ կառքով պտոյտի ելած էր միջնաբերդէն դուրս, կանգ առաւ գեղջուկ սրճառան մը առջեւ :

Այդ վայրկենին երկու թիամորթ մարդիկ ալ, երկար ու անհարթ մազերով ու մօրուքով, քրջլուս ու փոշիով ծածկւած, հոն կեցան : Իրենց ուսերէն վար առին մախաղները և քարերոն վրայ դրին :

«Ես լմնայ, Նիքոլա,» ըստ անոնցմէ մէկը, այն կամաց ու երկարածիգ արտասանութիւնով որ կը յատկանիշէ Հիտրա և Սփէցիա կղզիներու բնակիչները :»

«Ա՞հ, խեղճ ընկերս, մենք վեց ժամ անընդհատ քաւեր ենք :»

«Տեսնանք ասոնք կը հասկնան ինչ որ ըսենք իրենց : Ե՞լ, մանչուկ, հոս նայիր,» աղազակեց սպասաւորներէն մէկուն : «Բանի՞ փարա է այդ հացը :»

Սպասաւորը չհասկցաւ հարցումը, բայց տեսաւ թէ խօսքը հացի մասին էր, որուն մատնանիշը ըրաւ յոյնը : Ուստի խնդաց ու իր մատներով շարժում մը ըրաւ, իրը թէ հասկցաւ :

Թրասիբուլոս զարմացաւ սկիզբէն, երբ անոնց խօսիլը լսեց, ապա յունարէն լեզով խօսեցաւ անոնց :

Տարաբախտ կղզեցիներուն աչքին լուս հրեշտակ մը երեաց ան, իրենց մթութեան մէջ : Ինկան անոր գիզը և գրկախառնեցան, և անէծքներով սկսան նկարագրել իրենց կրած նեղութիւնները : Ասոնք կը վերաբերէին չորս հարիւրնոց խումբին, որ Վիէնայի մէջ վար դրւած էին :

Տեսնալով որ անոնց ոռուսական անցագրերը քսանական

մարդոց համար էր, որոնցմէ ոմանք մեռած էին դժւարութիւններէն, ոմանք ալ մնացէր էին տարբեր քաղաքներու մէջ ու րկէ անցած էին, ինքը առանց ժամանակ կորսնցնելու յայտնեց անոնց իր ով ըլլալը և որքան անիրաւի կերպով րանտարկիլը Աւստրիոյ կողմէն. խնդրեց անոնց օդնութիւնը, և ինքնարերաբար յանձնառու եղաւ ճամբորդութեան ծախքերը ինք հոգալու: Կարճ ժամանակի մէջ ամէն բան կարգադրւած էր:

Այդ իրիկւան արել մարը մտնելէն ետք, Թրասիրուլոս հրամանատարին ախոռոք դնաց:

Մառայ մը ձիերը կը մաքրէր: Այս մարդը Թրասիրուլոսի կառապանն էր — փոքրակազմ մարդ մը, գրեթէ յիսուն տարեկան, համեստ դէմքով: Զիերէն մէկուն հետ կը խօսէր ան, այն գերմանական համեստութեամբ որուն այս անսառներու աղնիւ յատկութիւնները կը յարմարին:

— «Ան հիանալիօրէն լաւ կը ճանչնար ձեզի,» ըստ Թրասիրուլոս:

— «Անշուշտ, պարոն: Ես մեծցուցած եմ այդ սինլքորը,» աւելցուց ան, մեղմութեամբ մը չփելով անոր բաշը: Անսունը, մինչդեռ կը գդւըւէր, կատակով մը ծառային գլխարկը խածաւ:

— «Քարլ, քանի՞ տարեկան է այս ձին:»

— «Գրէթէ հինգ:»

— «Հի՞նգ տարիէ է այս միջնարերդին մէջ կը մնաք:»

— «Ե՞ս: Ես ճիշդ քսան և ութ տարի է հոս եմ:»

Քսա՞նը ութը... Թաղւած այս պատերուն մէջ, առանց տեսած րլլալու աշխարհի ամէնալաւ մասը:»

— «Քսան և երկու տարի բանտը մնացի և վեց տարի ալ գուրսը:»

— «Մի՞թէ:»

— «Եւ ի՞նչ բանտ: Տասն և հինգ տարի շղթայւած էի բանտին ամէնախոր մասին մէջ, ուր միշտ ճահճային է՝ խոնաւութենէն:»

— «Դուք սոսկալի ոճիր մը գործած ըլլալու էք ուրեմըն:»

Մառան ամէն կողմ նայեցաւ տեսնալու թէ ուկէ մէկը կը լսէր իրենց, և հանդարտութեամբ մը ըստաւ. «Ոճի՛ր: Իմ միակ ոճիրս այն էր որ ես աղատութեան համար կուեցայ:»

Թրասիրուլոս յուզւեցաւ Քարլի վերջին խօսքերէն:

— «Այսո՛, պարոն, աղատութեան: Ես հունգարացի մընեմ: Երբ երիատասարդ էի, ոչինչ այնքան շէր վնասեր ինծի, որքան իմ հայրենիքիս հպատակութիւնը: Ամբողջ Աւստրիան չկրցաւ զսպել զիս, ուստի փախայ ֆրանսա, ուր իրենց յեղափոխութենէն ետք ամէն կողմ տարածայնած իրէնց ինքափոխութիւնը կողմ բերէր: Ես արձանագուցայ հեծելազօն օրներու կարգը և միացայ զօրավար Մօրօին՝ Հռենոսի մօտ, բայց գերի բռնւեցայ աւագ դուքսէն: Իմ պատիժութեան մահ էր, որովհետեւ Աւստրիոյ զէմ կուած էի: Թէ ինչպէս խնայեցին կեանքիս, ես ինքս ալ չեմ գիտեր: Իս հոն խրկեցին, ուր քսան և երկու տարի անցուցի այդ բանափին մէջ: Վեց տարի առաջ արձակեցին իս: Ես փութացի իմ աղգականներս տեսնել: Բայց ո՞ւր էին անոնք: Այդ ժամանակամիջոցին ամէնքն ալ մեռած էին: Ես խորտակւած էի աշխարհիս մէջ: Զէի գիտեր թէ ինչ ընէի, որովհետեւ, երբ ուկէ մէկը լսէր թէ ես քսան և երկու տարի բանտարկւած էի, իս իր ծառայութեան չէր առնէր: Ուստի կամովին ետ եկայ հոս, և զօրավարին ծառան դարձայ:

— «Ի՞նչ թոշակ կ'ստանաք:»

— «Տասը Փրանք ամէն երեք ամիսն անգամ մը և իմ ուտելիքս:»

— «Միայն այդքա՞ն:»

— «Միայն այդքան: Աս արքայական վճար է: Մարդիկներ կան հոս որ տասը Փրանք տարին անգամ մը հազիւ կ'ստանան:»

— «Եթէ արձակւած ըլլայի, խեղճ Քարլ, քեզ իմ ծառայութեանս մէջ կ'առնէի, և ամսական հարիւր Փրանք և ուտելիքտ կուտայի, որովհետեւ, լաւ մարդ մը ըլլալէդ զատ, աղատութեան գաղափարն ալ ունիս դուն:»

— «Եթէ 'ն և 'ըլլար' ը, տէր, մարդոց ամուսնութենէն առաջ, աշխարհս մասնուկներով կը լեցնէ:»

— «Դուն խօսքերուս չես հաւարար ահա ոչործ ուրեմն,» և ծառային երկնցուց երեսուն ոսկի:

— «Ի՞նչ բանի կուգան ասոնք:»

— «Պատիկ կ'երեսան աչքիդ: Ահա նոյնքան աւելի,» ըստ Թրասիրուլոս:

— «Բայց, արդարե, պարոն...»

— «Ես աւելին ունիմ, եթէ ատսնք չբաւեն,» ըստ պատրիարքի քեռորդին:

— «Բաւակա՞ն է . բաւակա՞ն է :»

— «Ասէ՛, Քարլ : Ես շատ հարուստ եմ : Իմ միակ յանցանքս այն էր որ ես ալ կու եցայ ազատութեան համար : Եթէ կրնաս օգնել ինձի որ փախիմ այս բանտէն, կը խռոտանամ քեզի, Աւսարիոյ ուսմանները անցնելնուս պէս, տասը հազար Փրանք հասցնել ուղղակի քու ձեռքդ, և թոշակը որ խօստացայ քեզի, եթէ ինձի հետ մնաս :»

Ծառան գրեթէ ինքնիրմէն ելած էր՝ զարմանքէն : Ամէն վայրկեան իր դէմքի արտայայտութիւնը կը փոխէր :

— «Ինչ որ կուգայ ձեռքէս, պարոն,» ՀՀՆՀաց ան, «Ես ալդքան ալ կոյր շեմ, — կրնամ տեսնել արեգակը՝ երր կը փայլի : Այլ սակայն, առանց անցագրի մենք ոչինչ չենք կրնար գլուխ հանել : Դուք կրնաք անցագիր մը ստանալ հոս, առանց ճանչցւած ըլլալու կամ երաշխաւորութեամբ : Եթէ ես ինքս կարող ըլլայի հատ մը ստանալ, չէի մնար այս անարդ Աւսարիոյ մէջ :»

— «Ես ռուսական անցագիր մը ունիմ քսան մարդու համար, և սկսաւ պատմել թափառաշրջիկ նաւալարներու պատմութիւնը :»

Ասոնք փախուստը կարգադրեցին հետեւեալ կերպով . նաւազարներու անցագիրը պիտի կնքեէր Պուքրէշի համար՝ տեղային պաշտօնեաններէն ինչպէս նաև օսմանեան դեսպանէն : Իւրաքանչիւրը այդ քսան անուններէն մէկ-մէկ հատ պիտի ընտրէր իրեն համար : Թրասիրուլոս ծանր հիւանդ ըլլալ պիտի կեղծէր, և ոտները տաք ջուրի մէջ պիտի դնէր, և պիտի ստիպէր սպասաւորներուն որ չխանդարեն զինքը մինչև որ ինք կանչէր անոնց : Կէս-զիշերին պիտի ելլար և մահիճին ծածկոցները այնպէս կարգադրէր որ մարդու կերպարանք ուենային և ապա պիտի իջնարգաւիթը, ուր Քարլը պիտի սպասէր իրեն : Արշալոյսին մօտ երկուքն ալ, ծառայի հագուստներով պիտի հեծնային զօրավարին ձիերը և միջնաբերդէն դուրս պիտի գային, անսուններուն ջուր տալու պատրւակին տակ, ըստ սովորականին :

Այս գաղափարը հիանալիօրէն յաջողեցաւ : Անգամ մը Մօնկացի հաստ պատերէն դուրս ելլալէն ետք, միւս հագուստները հագան, երկու ձի ևս առին իրենց ընկերներուն համար և անհետացան :

Ճամբորդեցին գիշեր ցորեկ շարունակ, կը կենային երբեմն միայն իրենց ձի երը փոխելու համար : Երբ

հասան կարպաթ լեռները, Թրասիրուլոս խիստ քաղաքավար նամակ մը գրեց բերդի հրամանատարին, որուն մէջ նկարագրեց իրենց փախուստի եղանակը : Աս ըրաւ, որպէսզի սպան համոզի թէ իշխան իփոխանթին ընալ չօգնեց իրենց փախուստին, այլ իրենք հրաժարեցան այլ իրենց այդ ներկայ վիճակը կրել էն : Իրու համոզիչ ապացոյց մը իր խօսքերուն, ետ խրկեց անցագիրը, որը, թէկ քսան մարդու համար, բայց ցոյց աւած չէր իր բանտակիցներուն և ոչ ալ խոստացած էր անոնց գործածութիւնը ինպաստ իրենց : Վերջապէս, գրեց թէ ո՛ր կայարանը թողած էր ձիերը, և խնդրեց հրամանատարէն որ մէկը խրկեն անոնց ետևէն :

Թ. Գլուխի

Հը աւ էրը

Պուքրէշ հասնելէն ետք, Թրասիրուլոս հոն մնաց իր ուժերը կազդուրելու համար : Անկարող ըլլալով ատկէ տեղեկութիւններ ստանալ Անդրօնիկէի մասին, կրցածին չափ չուտ մնաս-բարով մաղթեց Հիտրայի իր ընկերներուն, բաւականաչափ դրամ թողլով անոնց՝ իրենց ծախուրը հոգալու համար, և միայն Քարլի ընկերակցութեամբ ճամբար ելաւ փօստային հետ եանիա երթալու, որպէսզի անկէ ալ կարող ըլլայ անցնիլ յօնիական կղզիները և վերջապէս հասնիլ Պէլօպօնէս :

Թրասիրուլոս ճամբորդեց դուքս Անդրօնիկօվ կեղծ անւան տակ, և մութ կապոյտ ակնոց մը կը կրէր : Ռուսական անցագիր մը ունէր ինքը, որ ստացեր էր Մօլո Վալաքիոյ մայրաքաղաքին մէջ, ինչպէս նաև մէկ դեսպանէն միւսը յանձնարարական նամակներ ձեռք բերաւ : Հասաւ Եպիրոսի մայրաքաղաքը այն պահուն, երբ ընտիկիցները դեռյուղւած էին Ալի փաշային ողբերգական վախճանին առթիւ : Ամէն կողմէ ճամբորդները հոս կը լցւէին տեսնելու համար բռնակալին անխորտակելի ամբողը . ինքն ալ սուսական դեսպանին հետ գնաց Լիթարիցա միջնաբերդը տեսնելու :

Օմէր Պրիօնէն և քաֆթանձին դուրս եկան անոնք հիւրընկալելու : Պարթաքաս շկրցաւ անմիջապէս ճանչնալ Թրասիրուլոս : Այն տանջանքները որոնց ենթարկւած էր ինքը՝

անհունապէս փոխած էին իր տեսքը : Ասկէ զատ, երեք տարի առաջ, երբ Պէլօպօնէսի մէջ էր ինքը՝ յունական ըզգեստ կը հագնէր, իսկ հիմա եւրօպական զգեստ հագած էր և խոշոր կապոյտ ակնոցներ կը կրէր :

Թրասիբուլոս, սակայն, անմիջապէս ճանչցաւ ծուռիկ և խեղանդամ դասատուն : Կը զարմանար, և անկարող էր դուչակել թէ ինչպէ՞ս այդ ուրացողը միւսիւլման եղած և քափթանձիի պաշտօնին հասած էր : Միւս կողմէն, Պարթաքաս կը փափաքէր ցուցնել թէ տաճկական բարձր դասակարգին մէջ մարդիկ կան, որոնք ծանօթ են ֆրանսերէնին : Սկսաւ Ալի փաշային նկարագրութիւնը ընել, բոլորովին խեղաթիւրւած և անկապ, և վերջապէս քանի մը հարցումներ ըրաւ, որոնց աշակերտուհիին սիրահարը հարկադըրւած եղաւ պատասխանելու :

Պարթաքասի դէմքը երեան կը բերէր շատ մը արտայայտութիւններ, երբ Թրասիբուլոսին ձայնը անոր ականջը կ'իյնար : Իր անթարթ աշքերը յառեց անոր վրայ, և դրէթէ իր ոտներու մատներուն վրայ կեցաւ և մեքենաբար ուլորեց իր փողկապին ծալքերը : Երբ բացարձակապէս վստահեցաւ թէ ով էր այս ոռւսական դուքսը, ամէն շարժումով ու նայտածքով ցոյց տւաւ թէ ինքը հիւանդանալու աստիճան անհանգիստ էր : Այդ վայրկենին ոռւսական դեսպանը քիչ մը հեռացեր էր Օմէր Պրիօնէին հետ : Պարթաքաս ընդմիջեց Թրասիբուլոսի քալելը, որպէսզի իրենք երկուքն ալ աւելի հեռուն մնան, և, հանդարա կենալով, յանկարծըսաւ, «Զէք ճանչնար իս, Թրասիբուլոս :»

— «Զեմ ճանչնար ձեւ : Ինչպէ՞ս յաջողեցաք քափթանձի մը ըլլալ, պարոն Պարթաքաս :»

— «Եւ դուք ինչպէ՞ս յաջողեցաք Անդրօնիկօվ դուքս մը ըլլալ :»

— «Պարագաները ստիպեցին իս փոխել իմ անունս, բայց ո՛չ կրօնքս :»

— «Եոյնը պատահեցաւ ինծի պարագաները ստիպեցին իս փոխել իմ անունս, բայց ո՛չ կրօնքս :»

— «Բայց տաճիկ մը միայն կրնայ քափթանձի ըլլալ :»

— «Իրաւ է, բայց մինչեւ հիմա տաճկական երեք փորձերէ անցեր եմ առանց իսկապէս թլփատւած ըլլալու :»

— «Զեմ հասկնար ձեզի :»

— «Շատ պարզ է : Երբ մէկը տէրվիչի մը պէս լաւ թիւրքերէն խօսի, երբ մէկը ճերմակ փաթուց կապէ, երբ

մէկը յարգանօք իր կօշիկները հանէ մզկիթ մտած պահուն, ո՞վ կրնայ կասկածիլ թէ ան միւսիւլման մը չէ :»

Գաճաճին շնային ձեերէն, Թրասիբուլոս վերյուշեց աշտարակի Պարթաքասը : Խորհեցաւ թէ ինքը բոլորովին անոր ձեռներուն մէջն էր և որոշեց զգուշութեամբ վերաբերւիլ անոր հետ : Ասկէ զատ քոնի որ Անդրօնիկէի նամակին կտօրները — որ Տրաքուլիս փրկած էր բոցերէն, Տըրակացանայի կռւի իրիկունէն առաջ — կ'ակնարկէին իր հօրն ու եղբօրը մահը, խորհեցաւ որ եթէ ինքը անգիտանալ ձեւանար և հարցեր չ'ուզդէր : անոր այդ մասին — պիտի համոզէր նախկին դասատուն պատմելու իրեն ինչ որ պատահած էր :

— «Ի՞նչ լուր ունիք քէհեաէն՝ աշտարակէն մէկնելնէս իվեր,» հարցուց անոր :

— «Քէհեան : Զէք գիտեր թէ ի՞նչ է պատահեր : Այս երկար ժամանակամիջոցին ընաւ նամակ ստացած չէ՞ք Անդրօնիկէին,» հարցուց փոխադաբարար, բերանքաց :

— «Անդրօնիկէին : Ինչպէ՞ս կրնայի տեղեկանալ պատահածը : Պատրիարքի մահւան վրայ ես փախայ Պօլսէն, ոչինչ չլսեցի անկէ և նամակ ալ չստացայ իմ նշանածէս :»

— «Եւ մինչեւ հիմա ո՞ւր կը մնայիք պարոն Թրասիբուլոս,» հարցուց Պարթաքաս ինքնիրեն դալով :

— «Ես պատրիարքի մարմին հետ Յաէսա գացի : Անկէ միացայ Նւիրական Լէդէսնին : Տրակացանայի կռւէն ետք Աւստրիա փախայ, որպէսզի կարողանայի Պէլօպօնէս անցնիլ, բայց ձերբակալւեցայ և նետւեցայ Մօնկացի բանտը, ուր բանտարկւած է նաև Ալէքսանդր Իփոլիտանթին : Քանի մը օր առաջ միայն թողուցի հոն, և ոռւսական անցագրովս Պէլօպօնէս երթալու ճամբուն վրայ եմ :»

Պարթաքաս լիապէս համոզւեցաւ թէ Թրասիբուլոս ոչինչ չէր գիտեր լալիօթներու արհաւրալից տեսարանին նկատմամբ :

— «Ուրեմն դուք ոչինչ չէք գիտեր ձեր Անդրօնիկէի մասին,» ըստ ան, չուրթները սեղմելով իրարու :

— «Ոչինչ, ոչինչ . . .»

— «Ես պիտի ըլլամ չարագուժ լուրեր հաղորդողը :»

— «Ես պատրաստ եմ, պարոն Պարթաքաս, ձեզի լուրու : Երբ Յունատանը այսպիսի անօրէն կացութեան մը մէջ է, աղէտալի լուրերէն զատ, որիշ ի՞նչ բան լսելու կրնանք սպասել :»

— «Իրիկուն մը , մինչդեռ աշտարակին մէջ նստած լաւ բաներ կը խօսէինք քու մասին , Լալիօթները ներս խուժեցին ու մորթեցին քէհեան ու իր որդին և բոլոր իրեն հետ եղողները : Կը յիշեմ Մեծ Պահքին մէջ էր . բարեբախտաբար այդ իրիկուն ես թրքական հագուստ հագած էի , զքուցնելու համար աշակերտուհիս , ինչու որ աղջիկը շատ կը տանջւէր ձեր մասին . Լալիօթները և գետին գլորած գլուխ ները տեսնելուս պէս , իմ պաղարիւնութիւնն չկորսնցուցի : Ես ինքս թիւրք մը ըլլալ կեղծեցի , իբր թէ Թրիփոլիցաէն խրկւած էի՝ քէհեան հոն հրաւիրելու , ուր Մօրէայի բոլոր քէհեաները սովորաբար կը հաւաքւին : Սուտը փրկեց իմ կեանքս , իսկ Անդրօնիկէն իրենց հետ տարին :»

— «Անդրօնիկէ՛... Ի՞նչ եղաւ խեղճ աղջիկը :»

— «Լալիօթներու մեծը քանի մը ամիս իրեն մօտ պահէց :»

— «Ի՞նչ ըսել կ'ուդէք ,» ըստ Թրասիբուլոս , ձեռքը ճակտին դարնելով :

— «Յետոյ Անդրէաս Մէթաքսաս գնեց աղջիկը Լալիօթներէն և լուր կը շրջէր թէ երկար աստեն ապրեցաւ անոր հետ , թէւ ես ոչինչ չեմ գիտեր այդ մասին : Բայց պատմութիւնս կիսատ մնաց : Ես թիւրքերուն ձեռքը ինկած էի : Երբ տեսան որ ես երկու երեք լեզուներ կը խօսէի — եզան պէս մարդիկ են անոնք — մեծ մարդու տեղ գնելով իս , առաջին քարտուղար ըրին , և հիմա ալ քաֆթանձի :»

— «Եւ ի՞նչ եղաւ Անդրօնիկէն ,» հարցուց Թրասիբուլոս , շուրթները ճեֆճերմակ եղած :

— «Ես բնաւ չտեսայ զինքը անկէ ետք : Դուք գիտէք թէ որքան վիպական էր ան . մարդու հագուստ հագաւ և Թէրմօպիլի կիրճը գնաց կաւելու : Զար լեզուները նորէն տարածայնեցին թէ ան հոն Տիփռոսին հետ կը բնակէր : Անկէ գնաց Քօրիկեան Անձաւը , Պարնասի մէջ , և հոն աւելւի մեծ էր գայթակղութիւնը : Լուր կը շրջէր թէ Օտիուս իր իինը Հեղինէ պիտի ձգէր անոր պատճառով : Վերջապէս — պատմութիւնս կարճեցնելու համար — հիմա ալ լսեցի որ կարավիտի պանդոկին մէջ էր ան և հոն զինւորի մը հետ սիրահարւելով փախւեր է :»

— «Այս բոլորը , որ ինծի պատմեցիք , ճշմարիտ են , աղաղակեց Թրասիբուլոս , ամօթահար և ապշած :

— «Ես չեմ երաշխաւորեր : Ես ընդհանուր տարածայնութիւնները միայն կ'ըսեմ ձեզի . Մէկ բան մը որ ես

անձնապէս գիտեմ՝ այն է որ աւազակը անհետացած է իմ տարաբախտ աշակերտուհիս հետ : Կը կարծէք Թրասիբուլոս , որ Անդրօնիկէն հիմա այն գեղեցիկ և քնքուշ օրիորդն ըլլայ , որ դուք ատենօք տեսաք զինքը : Եթէ տեսնայիք ան՝ պիտի չճանչնայիք : Բոլորովին փոխւած է ան : Օրիորդ մը , որ տեսած էր զինքը կարավիտի կուէն քիչ առաջ , պատմեց ինծի թէ անոր դէմքի ծեփւած է ներկով :»

— «Ո՛չ , Աստւած իմ , ի՞նչ վկաս հասուցած եմ աշխարհին , որ այսպէս անդթօրէն կը տանջես իս : Ա՛խ , սիրելիս , աչքերուս հրեշտակը ... Ո՛չ , չե՛մ հաւատար ձեզի : Կաղաչեմ , պարոն Պարթաքաս , ըսէք , միթէ այս բոլորը ճշշմարիտ են :»

Տարաբախտ երիտասարդը անկարող էր խորհելու թէ իրենց խորամանկ ու անխիղճ թշնամին կրնար այսպիսի ամբաստանութիւններ հնարել : Մէկ կողմէն Թրասիբուլոս յիշեց իր նշանածին առաքինութիւնները և անոր նամակին կտորները , և հակամէտ էր հաւատալ անոր անմեղութեանը , սակայն միւս կողմէն ինքը ստիպւած էր խոստովանիլ թէ անտէր և անպաշտապան կին մը չէր կրնար երկար դիմադրել պարագաներու ուժին և բռնութեան :

Անկասկած ճշմարիտ է թէ աղջկան անդգամ զրպարտիչը խորարմատ կասկածներ տնկած էր այս տարաբախտ երիտասարդի սրտին մէջ : Անդրօնիկէն անարատ չէր այլես իր մտքին մէջ :

— «Հոս ժամանակ չունինք , սիրելի բարեկամ , խօսելու այն պատահարներուն վրայ , որոնք ոչ նւազ սրտցաւ կը պատճառեն ինծի որքան ձեզի : Դեսպանը և Օմէր Պրիօնէն կը մօտենան մեզի : Լաւ է որ մենք ծածկենք մեր ով ըլլալը : Զօպեցէք ձեր վիշտերը : Կը խնդրեմ ձեզմէ որ այս իրիկուն ինծի այցելելու պատիւը ընէք , և մենք ընդգարձակօրէն կը խօսինք այս մասին : Ես , սիրելի Թրասիբուլոս , միշտ սիրած եմ ձեզ , թէւ դուք միշտ գէշ գաղափար մը ունեցած էք իմ մասին : Հստ երեսյթին դուք չհասկցաք ինծի , կամ գոնէ նախանձը չթողուց որ հասկընայիք իս :»

Այս խօսքերով Պարթաքաս սեղմեց Թրասիբուլոսի պազ ճեռները . բայց իր աշերը բաղէի մը աչքերուն պէս շողացին անոր նշան . մասնին տեսնելով :

Ժ. ԳԼՈՒԽ

ԾԱՌԱՋԱԿԸ

Թրասիբուլոսի հետ տեսակցութենէն ետք, Պարթաքաս տուն վերադարձաւ և երկար ու կամաց քայլերով սկսաւ ճեմել սենեակին մէջ։ Այն խարազանի հարւածը որ Անդրօնիկէն տւած էր իրեն աշտարակին մէջ, և դէպի ինք ցոյց տւած անարգական վարմունքը Փաթրասի մէջ, դիւրութեամբ չէր անհետացեր այս վատհոգի մարդուն յիշողութենէն։

Աղջիկէն բաժնւելէն իվեր նախանձը և գաղանային տուփանքը, իր սիրոյ գլխաւոր տարրանիւթը, փոխւած էին ծարաւի վրէժխնդրութեան։ Իր կիրքը աւելի ու աւելի Տանտալոսի ծարաւ մը դարձաւ։ Երբ հիմա ինքը կը վայելէր նպաստաւոր հող մը ուրկէ կրնար հանգպիլ իր աշակերտին։

Աղջկան տեղ բախտը իր ճամբուն վրայ նետեց Թրասիբուլոս — իր տառապանքներուն գլխաւոր պատճառը։ Ինքը վստահ էր որ Թրասիբուլոսի գլուխը այն ասսը հազար գըշլուխներէն մէկն էր, որոնք Դրիգոր պատրիարքի և իր հետեւրդներուն ահաւոր խորանը զարդարեցին, սակայն հիմա Թրասիբուլոս նորէն մարմին առած կ'երենար։ Մանաւանդ, օր. Ռ — հաստատած էր թէ իր աշակերտուհին ո'չ միայն կ'ապրէր, այլև ինքզինքը քաջ զինոր մը ցոյց տւած էր կուին մէջ։ Վախն ու վրէժխնդրութիւնը ստիպեցին քաֆթանձին անձկօրէն ուսումնասիրել թէ ինչպէ՞ս կրնար ազատի այս երկու հակառակորդներէն։

Իր վառ երեւակայութիւնը մէկ միջոց մը կրցաւ մտածել միայն, և այդ էր — նոր ոճիրով մը հինը պարտկել։

Կանչեց իր ծառային, դարհուրելի դէմքով կէկ առնավուտ մը։

«Բարա Սէյիս Ալի,» ըսաւ անոր, «ժամանակը եկած է որ հասկնամ թէ արդեօք հաւատարի՞մ ես ինծի, և կընքեմ քու բարեբախտութիւնդ միանգամ ընդ միշտ՝ տարեկան հինգ հարիւր դահեկան վճարելով քեզի։»

Առնավուտը ձեռքը իր դէնքին վրայ դրաւ, հասկցնելու թէ պատրաստ էր հնազանդելու։

— «Միենոյն ատեն դուն ծառայած պիտի ըլլաս Ղուռանին,» շարունակեց քաֆթանձին։

— «Բոէք, էֆէնտի։»

— «Այս իրիկուն ոռւսական դուքսի մը կ'սպասեմ։ Ան իմ ոխերիմ թշնամիս է ինչպէս նաև թշնամի է միւսիւլմաններուն։ Ես պիտի վար դնեմ զինքը մինչ կէս-դիշեր։ Երբ ան ոռւսական հիւպատոսարանը վերադառնայ, դուն և քու երկու մարդիկներդ բռնեցէք զինքը և թնդանօթի գունդ մը կապելով վիզը, նետեցէք լիճը։ Զրախեղդ ընելէ առաջ, անոր մատի մատնին հանեցէք և ինծի բերէք։»

— «Այդ է ամէնը։ Աշխարհք մը մասջուր կտո՞ր մը նեղութեան համար։»

— «Լսէ, Քարա Սէյիս Ալի, գիտցած ըլլաս որ գործը շատ գժւար է։ Ռուսը փալիքար մըն է, և միշտ հետը ատրճանակ կը պտտցնէ։ Ուրեմն եթէ ինքը պոռայ կամ եթէ ոռւս հիւպատոսը լսէ այդ մասին, ո'չ իմ գլուխս և ո'չ ալ Խորչիտինը կրնայ ողջ մնալ։»

— «Կը հասկնամ,» ըսաւ առնավուտը։ բարեկց ու հեռացաւ։

Թրասիբուլոս շուտով ժամանեց Քարլի հետ։

— «Պարոն Պարթաքաս,» ըսաւ ան, ներս մտածին պէս, «որքան որ կը խորհիմ ձեր ըսածներու մասին, նոյնքան անկարող կ'ըլլամ կամ աւելի լաւը, նոյնքան կը գժկամակիմ հաւատալ ատոնց։ Իմ Անդրօնիկէ՞ս . . . .»

— «Իմ սիրելի Թրասիբուլոս, Անդրօնիկէն կին մըն է։ և կին մը, բարեկամս, միշտ կարելի է բազդատել հայելիի մը հետ։ Որքան գեղեցիկ է կին մը, նոյնքան յղկւած է հայելին։ Եթէ մէկը չմօտենայ ապակիին, չի կոտրիր անթէն, բայց կ'աղդւի ժամանակի ընթացքէն, կը մթագնի ու կ'աղտոտի փոշիէն կամ, ուրիշ խօսքով, կը ծերանայ։ Եթէ մէկը քար նետէ անոր, մէկ, երկու, երեք, չորս, հինգ կարելի է դիմանայ անոնց, բայց վերջապէս, դուն ըսէ, վեցերորդին պիտի կոտրի, փշրւի ան, որքան ալ հաստ ըլլայ ապակին։ Այսպէս է նաև կին մը։ Եթէ ան անպաշտական մնայ, առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ անգամին թերեւս ոչ ոք կրնայ բան մը ընել, բայց վեցերորդին . . . գլխէ կ'ելլայ այլևս . . .»

— «Բաւական է։ Բաւական է, պարոն Պարթաքաս։ Այս խօսակցութիւնը այնքան կսկծու է որ չեմ փափաքիր շարունակել։ Միայն հարցում մը ես։ Դաւք ըսիք ինծի

— «Բարով-եկաք մեր գիւղը, պէտօնէսցի օրիորդներ, բարո՞վ եկաք...» աղաղակեց երրորդ մը :

Անդրօնիկէն շւարած էր : Անցաւ քաղաքին հրապարակը, չնորհալիօրէն բարեելով հիւրասէր ամբոխը, առանց գիտնալու թէ որո՞ւն բարեսիրութիւնը պէտք էր ընդունիլ և որունը մերժել :

Վերջապէս կանգ առին մեծ տան մը դռան առջև, որուն տիրովը պարոն ֆրանքուլիսին յանձնարարական նամակներ ունէին կալիքսիտիէն :

Քաղաքին մեծն էր, ինչպէս նաև կղզիին ամէնտհարուստ կալւածատէրներէն մէկը :

Իր տունը ընդարձակ էր, և զարդարւած արեւելեան շռայլութիւններով և հանգստութիւններով : Տունը երկու յարկէն էր, գաւիթով մը և փոքրիկ պարտէզով մը :

Տան ափրոջ կինը, իր եղբայրը Պարասպէվաս, երեք աղջիկներ և երկու տղաքներ կը կազմէին ընտանիքը : Իրենց դէմքերը ազնիւ և վայելու էին :

— «Մենք Պէտօնէսէն կուգանք,» ըսաւ Անդրօնիկէն, «և որեր ենք : Թիւրբերը սպաննեցին մեր հայրն ու եղբայրները, և մենք՝ դժւարութեամբ փախանք ձեր կղզին : Որքա՛ն երջանիկ էք դուք հոս, որովհետև ոչինչ չէք գիտեր այն դժբախտութիւններու մասին, որոնց ենթարկւած են ձեր աղգակիցները :»

— «Մենք ամէնինչ լսած ենք այդ մասին,» ըսաւ տան տիկինը : Տոմպազի անցեալ ապրիլին միջնարերդը կը բակելէն իվեր, մութասէլիմը վար դրած է մեր եպիսկոպոս Պլատոն, իր սարկաւագը և քառասուն երեւլիներ իր քատանդ,»

Ապա Անդրօնիկէն պատմեց թէ որուաղջիկն էր ինքը . և նկարագրեց իր հօրը ողբերգական մահը : Աղջիկը ոչինչ չըսաւ Պարթաքասի և Խէրմօփէլիի և Կրավիսափ մէջ իր քաջադրութիւններու մասին և Տիամանթօն ներկայացուց իրեւ իր քոյրը :

Տիամանթօի գարմանքը անսպասելի էր : Զայնիճայի հարէմէն և Պարնասի աղօտ անձաւէն ու անոր կիսավայրենի բնակիչներէն ետք, ատրճանակներու ու սուրերու մէջէն երկար ճամբորդելէ ետք, հիմա աղջիկը ինքզինք կը գտնայ Քիոսի կենդանի և զւարճ հօրիզօնին տակ, չըջապատւած ժպտուն դէմքով : իր երջանկութիւնը գեղուն էր և կը թւէր թէ այս աշխարհիս մէջ իրեն համար ասկէ աւելի ցանկալի բան չի կար :

Իրենց յատկացւած սենեակը մտնելէն ետք, գրկեց Անդրօնիկէն արտասւալից աչքերով :

— «Ի՞նչ կայ, Տիամանթօ,» հարցուց Անդրօնիկէն :

Խեղձ աղջիկը չկրցաւ խօսիլ : Անկարող էր արտայայտել երախտիքը իր աղատարին, որ փրկած էր զինքը վըտանդէն : Արքատիացին հասկցաւ, սեղմեց ան իր բազուկներուն մէջ և սրբեց անոր աչքերը :

— «Ուրիշ կեանք մը կայ մեր առջև հիմա, Տիամանթօ : Քանի մը օրէն մեր անցեալ նեղութիւնները երազ պիտի թւին : Այդ է աշխարհի կերպը :»

Ասոնք քնացան մինչև առտու, խաղաղ և անխոռով : Արդէն լուսցած էր երբ անոնք իրենց սենեակի պատուհանները բացին :

— «Ո՛չ, ի՞նչ անուշահոտութիւն,» ըսաւ Տիամանթօն, մինչդեռ բուրումը ներս կը մտնէր : Կարծէս վարդեր կը քաղեն պահելու համար :»

Քիչ ետք դուռը դարնեցաւ : Պարոն ֆրանքուլիսի աղջիկներէն մէկը ներս բերաւ ափսէի մը մէջ երկու գաւաթպաղ ջուր և աման մը անուշեղէն :

— Ուրկէ կուգայ այս անուշահոտութիւնը,» հարցուց Անդրօնիկէ, սովորական բարեկն ետք :

— «Մեր նարինջի և լեմոնի ծառերէն . չէք կրնար երևակայել թէ որքան հեռուները կերթայ անուշահոտութիւնը : Մենք մեծ տուներ և պարտէզներ ունինք նարինջով, լեմոնով, յամիկով, ծաղիկով, ամէնտեսակ պատուղով ու ծաղիկով լեցուն, և երբ հովը շիտակ կը փշէ, հոտը կը հասնի դիմացի ցամաքը :»

Օտարի մը անհաւատալի կը թէք թէ այսքան հոտաւէտ մթնոլորտ մը կրնար գտնւիլ : Արքատիացի աղջիկը գիտէր որ Քիոս կղզին Իկարեան ծովու պարտէզը կը կոչւէր, սակայն ինք կը կարծէր թէ բանաստեղծական մակդիր մըն էր ատ :

— «Եթէ կը սիրէք, իմ գառնուկներս, կրնաք երթալ Քիոսի միւս կողմերը, ձութ գիւղերէն անդին, ուր եղեին ներն ու ձութի ծառերը կ'աճին :»

— «Դուք իրաւ դրախտի մէջ կ'ապրիք եղեր,» ըսաւ Անդրօնիկէն, «Մենք բախտաւոր էինք ձեր մօտ գալերնուս համար, միայն թէ թողելու չէք որ ձեզի նեղենք :»

— «Նեղէք մեղիր : Ուրախութիւններէս ամբողջ գիշերը չքնացանք : Երբ մեղի ճանշնաք, պիտի աեսնաք որ

մենք մեր սրառվ կը խօսինք և ոչ թէ մեր շուրթներով։ Երբ հագնեիք և այս անուշեղէնք ճաշակէք, հաճեցէք վարդաւ ուր ձեզի կ'ապասենք նախաճաշի համար։»

— «Ի՞նչ հրեշտակային հոդիներ,» ըսաւ Տիամանթօն։ «Անձաւի բնակիշներուն չեն նմանիր ասոնք երբեք։ Հոնուր որ կը դառնայի երկու կտտաղափայլ աչքերու կը հանդպէի մութին մէջ։ Բոլորն ալ կ'ուզէին ուտել զիս, մանաւանդ օր. Ռ. —»

— «Տիամանթօ, կրնա՞ք դիւրութեամբ հասկնալ ասոնց բարբառը,» հարցուց Անդրօնիկէն, խոհական ծիծաղով մը, երբ թէ իր մտածումներու մէջ կորուած ըլլար։

— «Ոչ բոլորովին։ Ինչո՞ւ կը խնդաք։»

— «Ոչինչ։ Ես կը խորհիմ օր. Ռ. — ին վրայ, երբ ան կարավիսէն դարձաւ ու մեզ չգտաւ։»

— «Սաստիկ բարկացած պէտք է ըլլայ։ Ան այնքան կրքու կին է որ կարող է ամբողջ Յունաստանը տակնութվրայ ընել մեզ գտնալու համար։»

— «Թէրեւս այսօր լուր մը կ'առնեմ թրասոփուլոսէն,» շուտով նկատեց Անդրօնիկէն, իր սովորական լուրջ եղանակով։

Սեղանատունը առաջին յարկին վրայ էր։ Պատուհան, ներուն մէջ, մայիսի կիշիչ տաքութեան պատճառով, բաց կեցած էին հոդէ ջրկուժեր։ Անոնք վար տանը փոքրիկ պարտէզը նայեցան որ լիքն էր գարնան քաղցրաբոյր ծաղիներով։

Մէջ տեղը սեղանի մը վրայ կար պտուզ, կաթ, սուրճ և կղզին համով պանիրը։ Պարսն ֆրանքուլիս սրածայր գտակ մը դրած և եղանակին յարմար լայնածալ պատմունան մը հագած, վեր կեցաւ անոնք հիւրընկալելու։

Մինչդեռ Անդրօնիկէն կը նախաճաշէր, սկսաւ գովել կղզին բնական և արեւստական գեղեցկութիւնները, որոնց մասին ինքը այնքան լսած ու կարդացած էր։ Ապա խօսքը դարձուց յոյն ապօտամբութեան և Պօլսոյ սարսափելի տեսարաններու մասին։

— «Հսու ունինք, աղջիկս, հանրային ամէնամեծ դպրոցը, ոչ միայն մեր Քիոսի, այլ և կարծեմ լէ վանթի մէջ,» ըսաւ ֆրանքուլիս։ «Այս դպրոցին մէջ հանդուցեալ Տօրոթէսուը, վերջէն Ադրիանուպոլի եպիսկոպոսը, որ թիւրքերը կախեցին Պօլսի պատրիարքին հետ, ուսուցիչ եղաւ շատ տարիներ և շատ մը աշակերտաներ հանեց։ Հոս այս բազմո-

ցին վրայ ան շատ անգամ ինձի հետ նոտած ու չպուխ ծընած է։ Իր քեռորդին վարդապետ մըն էր, բայց մազ պրծաւ կոտորածէն ու հիմա Քիոսի մէջ է։ Իր խոկ բերնով, օրիորդ, կրնաք Լսել ինչ ամբարիչտ բաներ ըրած են թիւրքերը։»

— «Եւ հո՞ւ է ան,» հարցուց Անդրօնիկէն, ընդուսու։ «Ան պատրիարքաբանի բոլոր մարդիկը ճանչնալ ու է ուրեմն։»

— «Այս տեղին քարերն իսկ կը ճանչնայ ան,» ըսաւ պարոն ֆրանքուլիս։

— «Որքան կը փափաքիմ տեսնալ զինքը և հարցնել դէպքերու մանրամասնութիւնները։»

— «Տէսոյոնուքա, յուր խրկէ Պօլիկարբոսին որ գայ մեղի կետ ճաշէ սյսօր։ Կամ թերեւս աւելի լաւ կ'ըլլայ որ մենք ինքներս հրաւիրենք զինքը և միւնոյն ատեն այցելենք մէծ դպրոցը։»

— «Այսո՛, այս,» ըսաւ Անդրօնիկէն, անձկանօք մը վերկենալով, «Ես խիստ մէծ փափաք մը ունիմ Քիոսի համբաւաւոր դպրոցը տեսնալու, ուր այնքան երևելի մարդիկներ դասախոսած են։ Թող իմ անհամբերութիւնս շզարմացնէ ձեզ։ Ես Տիմիցանայէն կուգամ, որ կեդրօնն է Պէլօպօնէսի յունական կրթութեան։ Այս դպրոցը ես գիտեմ, ուստի կը փափաքիմ աս ալ տեսնալ. որ կ'ըստի թէ շատ աւելի բարձր է անկէ։»

Պարոն ֆրանքուլիս վառեց իր երկար չպուխը։ Աջ ձեռքը բռնելով ան, ու ձախով ալ իր համրիչներուն հետ խտղալով, գլուխն անցաւ արդ փոքրիկ թափօրին, որ կը բաղկանար երկու օտարականներէ և իր երեք աղջիկներէն, և կամովին քալելով իր խումբին հետ, ժպիտով մը կը բարեկր քովէն անցնողները և իւրաքանչիւրին կ'ուզդէր այն անվես, լակոնական կատակներէն մէկը, որ այնքան յատկանչական է քիոսցիներուն, որ օտարականները երբեմն Արևելքի կառքոնները կը կոչեն։

— «Քանի՞ աշակերտ ունի դպրոցը,» հարցուց Անդրօնիկէն, երբ կը մօտենային անոր։

— «Եօթը հարիւր։»

— «Այդքան շա՞տ։ Ի՞նչ կը վճարէ իւրաքանչիւրը։»

— «Ոչ մէկը չի վճարեր, օրիորդ։ Բոլոր ծախքերը — յիսուն հաղար զրուշ տարեկան — կը վճարւի հասարակութենէն։ Հասարակութիւնը հարիւր հազար զրուշ ծախսեց գրադարանին համար, որ տասն և երկու հազար հատորներ

ունի : Հասարակութիւնը դրամ ծախսած է նաև քիմիական և բնագիտական աշխատանոցներու համար :

— «Մի՞թէ : Կեցցէ՞ք : Անմահ փառք մը պիտի ըլլայ այս ձեր երկրին, պարոն Ֆրանքուլիս :»

Պարոնը ուրախացեր էր, և, ուշադրութեամբ մը Անդրօնիկէին դիտելով, անոր մէջ գտաւ կին մը ոչ միայն յարմար տնական գործերու, այլ և ընդունակութեան և բարձր բաղանքներու : Խանդավառւեցաւ ան և իր չպուխին վերջին շունչը քաշելով, շարունակեց . «Ամէն ինչ որ տեսանաք դպրոցին մէջ, Անդրօնիկէ, Քիոսցիներու կտակնարէն կուգայ :»

— «Զեզ շողոքորթել չըլլայ, այլ պարզ իրողութիւնը ըսելու համար, կ'ըսեմ թէ ձեր կղզին եղական է, պարոն Ֆրանքուլիս : Զեր քաղաքը եգեան ծովու Փարիզն է,» ըստ Անդրօնիկէն ամփոփելով իր խօսակցութիւնը :

— «Եթէ գուք ժամանակ մը մնայիք Քիոսի մէջ և մեր միւս հաստատութիւնները տեսնէիք, որոնք կոստանդնուպոլոյ մէջ իսկ չկան, ի՞նչ պիտի ըսէիք : Վայրիեան մը կեցէք որ ձեզի պատմեմ, օրիորդ Անդրօնիկէ, ըստ պարոնը, հապատ մը ուռենալով : «Դպրոցէն և գրադարանէն զատ մենք հիւանդանոց մը, ծերանոց մը, մաքրանոց մը, և բորոտներու անկելանոց մը և մեր կղզիին վաթսուն և վեց գիւղերուն մէջ վաթսուն եկեղեցի ունինք : Մենք ունինք մեր առևտորական և մեր ծովային ժողովները . մեր նօտարները թիւրքերէն կը զանազան ին և մենք մեր սեփական օրէնքներն ունինք : Այս բոլոր ծախսերը մեր սեփական գրաններէն կ'ելլայ : Մեր կղզիին մէջ հարիւր քսան հազար հոգի կայ :»

Պարոն Ֆրանքուլիս ճշմարտութիւնը խօսեցաւ, թէ կղզեցիի եսասիրութիւնով : Անդրօնիկէն լսեց հիացմամբ բայց անհամբերութեամբ, որովհետեւ ինքզինքը կղզար մօտեցած այն մարդուն որմէ տեղեկութիւն պիտի ստանար այս աշխարհիս մէջ իրեն թողւած վերջի մարդու կեանքին ու մահւան մասին :

Վերջապէս անոնք հասան կանգուն արձանի մը դռան առջև : Ներս մտնելէ առաջ, պարոն Ֆրանքուլիս վարդապետ Պոլիկարպոսը հարցուց : Վերջինս գրեթէ երեսուն տարեկան մարդ մըն էր, բարձրահասակ, կորովի, կարմիր այտերով և վայելուչ սև մօրուքով :

— «Եկէք մէզի հետ չորսա մը խմեցէք այս կէսօր,

պարոն փրօֆէսօր և վարդապետ : Այս օրիորդը մեր վերջին պատրիարքի երկրէն է և մեծ փափաք ունի ձեր բանիմաց բերանով լսելու Պոլոյ գործերու մասին :»

«Շատ ուրախութեամբ պիտի գամ, պարոն Ֆրանքուլիս : Տէմիցանայէ՞ն էք դուք,» հարցուց վարդապետը Անդրօնիկէին դառնալով :

— «Այսուհետու պատասխանեց Անդրօնիկէն, Տիամանթօյի բազուկներուն կոթընելով, մինչդեռ իր սիրուը սսատիկ կը բարախէր : «Կը ճանչնա՞ք Գրիգոր պատրիարքը : Կը ճանչնա՞ք Թրասիբուլոսը :»

— «Կը ճանչնայի : Խօ՞սք է : Ես անոնց հետ կը բնակէի, նոյն պատրիարքարանին մէջ :»

— «Եւ թիւրքերը սպաննեցին Թրասիբուլոսը իր հօրեղբօրմէն անմիջապէս ետք, այնպէս չէ՞ : Նւազում մը եկու Անդրօնիկէին վրան այս վերջի խօսքերը արտասանած պահուն, այնպէս որ հազիւ կրնար ոտքի կենալ :

— «Թրասիբուլոս : Զէ : Ո՞վ ըստ ատ : Ինքը պատրիարքի մասունքներուն հետ փախաւ Օթէսա :»

— «Փախաւ՛ւ . . .»

Աղջիկը ուրիշ խօսք մը ըսելու ուժը չունէր այլու : Աւշաթափ ինկաւ Տիամանթօյի բազուկներուն մէջ :

— «Քիչ մը քացա՞խ : Շուտ : Տքթ . Տիքազիսը բերէք,» աղջակեց պարոն Ֆրանքուլիս : «Ո՞վ է այս Թրասիբուլոսը :»

— «Իր նշանածը,» ըստ Տիամանթօն :

— «Տէմիցանայի գիւղապետին աղջիկն է Անդրօնիկէն : Որքա՞ն գովեստներ կը շուայլէր Թրասիբուլոս սասր վրայ,» աղջակեց վարդապետը : Սրգարե առ Սրգատիոյ Սրտեմիսն է :»

Անդրօնիկէի գիրքը ամբողջովին փոխւած էր այս տեղեկութիւնով, օրէնեց նախախնամութիւնը որ իր և իր սիրահարին օրարել երկնցուցած էր : Անմիջապէս գրեց Պոլոքրէշ, ուրկէ պիտի անցնէր վարդապետը, բայց համաշխարհին խռովութեան մէջ ոչ մէկ նամակ չհասաւ իր սիրահարին ձեռքը :

ԺԲ. ԳԼՈՒԽ

Ք լ ո ս

Քիոս կղզին հին ատենները համբաւաւոր էր իր գեղար-  
ւէստագէտներով, բանաստեղծներով և փիլիսոփաններով։  
իսկ ներկայ գարու սկիզբները կը պարունակէր միայն մերդ  
և խաղաղ ժողովուրդ մը՝ նւիրւած վաճառականութեան և  
հողագործութեան։

Արշիպիդագոսի կղզիները մասնաւոր առանձնաշնորհում-  
ներ և աստիճան մըն ալ անկախութիւն կը վայելէին։ Կըզ-  
զիացած և թիւրք նաւատորմիջին անմիջական ենթակայ,  
հարկադրւած էին հակառակիլ խառնակութիւններու։ Քիոս,  
աւելի քան ունէ ուրիշը, օգտւեցաւ այս հպատակութենէն։  
իր բնակիչներուն վաճառականական բնազդը գրդեց շատե-  
րը գաղթելու Մարսէյլ, Էջվօրնօ, Ամսթէրտամ, Թրիէսթ,  
Մալթա, Ալէքսանդրիա, Կոստանդնուպօլիս, Յաէսա և ու-  
րիշ վաճառականական կեդրօններ, ուր անոնք քանի մը  
տարիէն վիթխարի հարստութիւններու տիրացան։

Հարոսսու և միշտ խաղաղ ըլլալով, քիոսցիները այն-  
քան վստահութիւն ներշնչեցին տաճիկ կառավարութեան,  
որ ամբողջ կղզիին վարչութիւնը անոնց ձեռքը յանձնեց։  
Կիսաւեր միջնաբերդին մէջ միայն քանի մը թիւրք զինւոր  
մնացեր էր իրը պահագունդ, և իրը անւանական նշան մը  
տաճիկ իշխանութեան։

Քիոսցիներու ճամբորդութիւնները նուրբ ազդեցութիւն  
մը ունէին ժողովրդին վրայ, և քիչ մը կը հակազդէին ի-  
րենց հպատակութեան չար հետեանքներուն։ Առատաձեռն  
և հասարակական ոգու տէր, քանի մը տարիէն կանգնեցին  
այն հիմնարկութիւնները, որոնք պարոն ֆրանքուլիս թւեց  
Անդրօնիկէին, և նաև գեղազարդարեցին իրենց քաղաքը  
շքեղ տուններով, մարմարէ եկեղեցիներով և փառաւոր  
պարտէզներով։

Քիոս նաև բարելաւեց իր քաղաքական կեանքը։ Ան  
կը նմանէր սր. Մարինօյի հանրապետութեանը, կամ ֆրանք-  
Փուրտ ազատ քաղաքին՝ իրմէն չատ աւելի բարձր քաղա-  
քական պետութիւններու մէջ։ Քաղաքակրթւած քաղաք  
մըն էր ան, և ուստի աւարառութիւններու պատրաստ որս  
մը։ Երբ յեղափոխութիւնը սկսաւ, քիոսցիները արդարեւ

քիչ մը գրգռւած էին, բայց ոչ հակամէտ էին և ոչ ալ  
պատճառ ունէին զէնք վերցնելու։ Արտաքին ազդեցու-  
թիւն մը հարկաւոր էր յուզելու կամ, աւելի լաւը, ստիպե-  
լու անոնք մեծ խոստումներով և աւելի պայծառ ապագայով  
մը որ իրենց լեցուն քսակները պարպեն անոր գիրկը։ Առանց  
այսպիսի զարկի մը անոնք պիտի չծգէին իրենց արշընը ու  
բահէ՝ վերցնելու համար ծանր և տաժանելի հրացանը, որ  
խորթ էր իրենց ականջներուն և սոսկալի իրենց աչքերուն։

Թիւրքերը կղզիէն չէին կասկածեր մինչև 1821 ի ապրի-  
լին։ Երբ Հիտրա կղզիին նաւատորմը, Տօմպազիսի հրա-  
մանատարութեան ներքեւ, որ կը բաղկանար քսան և հինդ  
նաւերէ, մօտեցաւ կղզիին բնակիչները ոտք հանելու, սար-  
սպահակար քիոսցիները խնդրեցին յոյն ծովակալէն որ ի-  
րենցմէ հեռանայ, ըսելով թէ իրենք անկարող էին այդ-  
պիսի ձեռնարկի մը։ Տօմպազիս տեսնելով որ անկարելի  
էր իրեն յաջողիլ, ոմբակոծեց միջնաբերդը և քաշւեցաւ։

Միւթէսարը ֆն ու ղատին հրաւիրեցին Պլատոն եպիս-  
կոպոսը, քէցեաներն ու գլխաւոր անձնաւորութիւնները,  
քառասուն և հինդ հոգի՝ ամէնը մէկէն խորհրդաժողով  
մը գումարելու համար, և ապա վտր գրին ասոնք իբր  
երաշխիք միւսներու հնագանդութեան և յաւ վարմունքին։  
Պահագունդը փոքր էր, Պօլիս գրեցին, խնդրելով որ զօ-  
րացնեն ան։ Ասկէ զատ, բնակիչներուն արգիւեցին ամէն  
տեսակ զէնք։ Այսպէս խաղալութիւնը, որ քիչ մը խան-  
գարւած էր, բոլորովին վերահաստատած կ'երեէր։

Տիկին Տիսփոյնիկս ֆրանքուլիս դեռ կը պահէր իր նախ-  
կին գեղեցկութեան մեծ մասը։ Տիկինը բարի և անկեղծ  
տրամադրութիւն ունէր, բայց քիչ մը հակամէտ էր ամէն  
բանի խառնելու։

Իր էրիկը, հիմա յիսուն երկու երրորդ տարիքին մէջ,  
նոյնպէս բարի մարդ մըն էր բայց դիւրագրդիո։ Ան խենթ  
ու խելառ կը գովէր ինչ որ իրեն կը վերաբերէր, չէր հան-  
գուրծեր որ մէկը հակառակի իրեն, բայց շատ կատակասէր  
էր երբ լաւ տրամադրութեան մէջ կը գտնէր։ Քիչ ուս-  
մունք ունէր թէև, բայց շատ առակներ ու «հէքեաթ»ներ  
գոց բրած էր։ Կը փառասիրէր լաւ ուսմունք տալ իր  
զաւկներուն, ուստի առատաձեռնութեամբ կը ծախսէր, և  
կը նպաստէր ամէն հանրային և բարեսիրական հաստատու-  
թեան։

Իրենց ամէնէն մեծ աղջիկը, Անկէրուքա, մանկամարդ

կին մը, քսան և երկու տարեկան, արտաքուստ և տրամադրութիւնով մօրը ընդօրինակութիւնը, աւելի մեծ հաճոյք կ'զգար երգելու և հագւելու մէջ քան ուսնելու և տնտեկան գործերու մէջ :

Լուլա, երկրորդ աղջիկը, տասն և հօթ տարեկան, սակաւագետ, սակաւախօս և խոհուն, կ'ըմբոշխնէր իր դասերը և կ'ոգեորէր բարձր գաղափարներով. կատարեալ հակապատերը ընտանիքի միւս անդամներուն : Արարիչը կարծես ինքը և Սնդրօնիկէն մէկ կաղապարէ ձեած էր : Թխագոյն էր ան, քաղցրաձայն և մութ-դեղեցիկ աշերով : բարձր և պատկառելի դէմքով և կամաց ու աղնւական քայլերով :

Երրորդ աղջիկը, իրինէ, տասն և երկու տարեկան սովորական գեղեցիկ աղջիկ մը, ուսերուն վրայ ինկած մետաքսեայ սոկելէն խոպոպ մազերով — իր հօրը սիրականն էր :

Մեծ տղան, Պանդէլիս, քսան և մէկ տարեկան երիտասարդ մըն էր, նւիրւած առևտուի, թէե հաճոյամոլ : Ընկերութեան մէջ տարօրինակ կերպով ամշկոտ էր, ամօթէն մինչեւ ականջները կը կարմրէր, երբ առաջին անդամ աղջկայ մը հետ խօսէր : Միջահասակ, բարեկազմ և, համակելի արտայայտութեամբ մը, ինքը շատ կը նմանէր իր հօրը :

Լորէնցին, երկրորդ տղան, տասն և հինգ տարեկան արեակէզ, անկարգ և յամառ տղայ մըն էր : Գիրքերու մոլի և բնականէն շատ խելացի, ընտանիքի պարծանքն էր ան :

Տօքթ. Պարասէվաս, պարոն Ֆրանքուլիսի եղբայրը, վաթսուն տարեկան ամուրի մըն էր : Բժշկութիւն սորված էր եւրօպայի մէջ, և բաւական գիտական ծանօթութիւն ունէր : Շատ կը սիրէր ամբողջ ընտանիքը, բայց գրեթէ իր ամբողջ ժամանակը կը վատնէր իր գիրքերուն հետ :

Սնդրօնիկէն և Տիամանթօն լաւ վայելեցին իրենց ժամանումին առաջին օրերը Յօնիայի այս գեղեցիկ գոհարին մէջ : Անոնք այցելեցին հանրային հաստատութիւնները ինչպէս նաև շատ մը անձնական գործարաններ ուր Քիոսի տպրանքներ կը գործէին և որոնք անւանի էին ամբողջ Յունաստանի մէջ : Երբեմն առոնք կը շրջէին գիւղերու պարտէղներուն և լեմօնի ու նարինջի ծառաստաններուն մէջ, և կը թափառէին Հաղար Զրանիւնն մօտերը, որոնք ծղրիդներու նման օդը կը լեցնէին իրենց խոնդուն երաժշտութիւնով :

Երկու օրիորդներն ալ մեծցած էին թիւրք կայսրութեան սրախին մէջ, ուզր իրենց սեռը փակւած է հարէմնոցի վանդակապատին մէջ, այնպէս որ երկար ատեն չկրցան վարժւիլ այն կիներու համարձակ ու աղատ խօսելուն, որոնք արշալոյսէն մինչև արևմարդ գուռներուն առջև նստած բարձր և ուրախ եղանակով կատակներ կ'ընէին անցորդներու հետ :

Տիամանթօն քիչ դժւարութեամբ իւրացուց կղզեցոց արտայայտութիւններն ու արտասանութիւնները, և յարմարեցաւ այդպիսի կեանքի մը : Մինչդեռ Սնդրօնիկէն չկըրցաւ փոխւիլ, այլ մնաց միշտ ծանր և մելամաղձոտ : բնաւ չգնաց գուան առջև նստելու : Աւստիճանաբար Տիամանթօն հեռացաւ անկէ և սերտ բարեկամութիւն մը հաստատեց Անկէրուքայի հետ, որ շատ կը նմանէր անոր :

Լուլան հիմա ընկեր եղաւ արքատիացիին, որովհետեւ անոնք շատ նմանն էին իրարու :

Շուտով այս տունը կղզեցոց սրահը դարձաւ : Հասարակաց գպրոցի գասատուններն ու աշակերտները հոս կուգային ամէն իրիկուն, ապստամբութեան մասին լուրեր բերելով և փափաքելով խօսիլ Լուլայի և Սնդրօնիկէի հետ, օրւայ Ասպարիանները :

Ուրիշ անձնաւորութիւն մըն ալ որ կարեսր գեր մը պիտի կատարէ մեր այս վէպի մէջ սինիօր Լուիճի Քասթէլին է, գրեթէ քսան և հինգ տարեկան երիտասարդ մը, կրօնքով կաթօլիկ, բայց աղքատացած ընտանիքէ մը սերած : Երկար ատեն ինքը սիրահարած էր Անկէրուքային, բայց, թէե աղջիկը լիովին փոխարինեց անոր սէրը, սակայն իրենց կրօններու մէջ եղած տարբերութիւնը միշտ արգելք կը հանդիսանար անոնց ամուսնութեան : Բարեկազմ, վայելուն և խելացի էր, բայց շատախօս, եսական և կասկածելի նկարագրով :

Քաղաքին բնակիչներու թիւը գրեթէ երեսուն հազար էր, մօտաւորապէս երկու հազարը թիւրք և երկու հազարը կաթօլիկ . իսկ մնացեալը յոյն օրթօտօքու քրիստոնեաներ : Թիւրքերը գրեթէ առանց բացառութեան ամէնքն ալ յունացին կը խօսէին, կաթօլիկներն ալ նոյնը կ'ընէին, բայց անոր հետ կը խառնէին շատ մը ֆրանսերէն, իտալերէն և թիւրքերէն բառեր :

Փոխադարձ ատելութիւնը կաթօլիկներու և օրթօտօքներու միջև շատ մեծ էր : Նախանձելով հարստութեան և

ուժին, որ անոնք ատենօք ունէին, առաջինները չարունակ պատեհութեան մը կ'սպասէին որ թիւրքերուն ունէ ծառայութիւնով մը առաջին տեղը գրաւեն նորէն:

Քաղաքին ամփիթատրոնի ձևը կը յիշեցնէր միջնադար եան ձենովա մը: Իր տուներու սովորական գոյնը մութ կարմիր էր, որովհետեւ շինւած են մայր ցամաքին վրայ, հին Լիդիոյ կրիթրէյի փլատակներէն առնւած ու քարով մը, և կղզին յատուկ կարմիր հողէն:

Քաղաքը բաժնւած էր երեք զատ զատ հրապարակներու: Արևոթարիա, հարուստ դասակարգի մը բնակավայրը, ներս մտնելուդ նաւահանգստին ձախակողմը. Էնքրէմոս, Արևոթարիայի աջակողմը, և Ֆրէնկ-Մահալան, կամ Ֆրէնկ գիւղը, միջնաբերդին և նաւամատոյցին հիւսիսային և աջ կողմը: Բնակութիւններու այս ամփիթատրոնը կ'իջնարդէալի նաւամատոյցը, ուր փոքրիկ հրապարակ մը կար Վունաքի անունով. Հոդմաղացները շարւած էին ծովափին աջ ու ձախ կողմերը և բնական տեսարանին աւելի գեղեցիւթիւն մը կուտային: Քիոսը միւս թիւրք քաղաքներուն բաղդատելով, «Արեելքի Ադամանդը» կոչած է Խուրնը Փօր ճանապարհորդը:

Սյոր նաւահանգիստը հաղիւ հաղ հարիւր փոքրիկ նաւակներ կրնայ պարունակել. մինչդեռ ատենով, իր աջ ու ձախ ունեցած արհեստական ամբարտակներով, կը փշրէր հոսանքին ուժը և կ'արդիլէր աւազի կուտակումը: Այդ ատենները՝ նդարձակ տեղ կուտար երեք հարիւր յիսուն մեծ նաւերու: Սակայն այս ամբարտակները ենթարկելով հիւսիսային և հարաւային հովերուն՝ քանդւած էին: Սյոր այդ աւերակները ծովուն երեսը տեղ կուտան ձըկնորսներուն իրենց ուռկանները տարածելու:

Մուտքին մէկ կողմը, ժայռի մը վրայ կը դանւէր որ. Նիքօլայի փարոսը և միւս կողմը պահականոց մը:

Աւելի հեռուն աջ կողմը կը բարձրանար բերդը, առաջին անգամ կառուցւած ճենօվացիներու ձեռքով, բայց վերաշինւած և մեծցւած վենետիկցիներէն: Իր պատերուն վրայ կը տեսնեէին երկու քաղաքներու զինանշանները, և իր գլխաւոր դուռներէն մէկուն վրայ հարթաքանդակւած էր սր. Մարկոսի առիւծը: Կղզին կառավարիչը և պահպունդը կը մնային բերդին մէջ:

ԺԳ. ԳԼՈՒԽ

Լուլա Եւ Անդրօնիկէ

Օրին մէկը, երկու օրիորդներու կղզին հասնելէն քանի մը ամիս ետք, հետեւեալ խօսակցութիւնը տեղի ունեցաւ Անդրօնիկէի և Լուլայի միջև, մինչդեռ ընտանիքի միւս անդամները նստած էին դռան առջև.

— «Հոգի՛ս, Անդրօնիկէ, դուն պէտք է խրատես Տիամանթօն որ վերջ մը դնէ Քամթէլիի հետ ըրած սիրաբանութիւններուն, եթէ ոչ անհաճոյ բան մը կը պատահի:»

— «Ես արդէն տւած եմ անոր այդ խրատը: Ան այն քան առաջ գացեր և համարձակ է հիմա, որքան ամչկոտ ու վախկոտ էր երբ ձեր կղզին եկաւ: Դեռ շարունակ կ'ըսէ թէ Քամթէլիի ինքը տեսնալ չի դար, այլ Անկէրուքան, որուն հետ երեք տարիէ իվեր սիրահարած է եղեր: Անկէրուքա ինքը պատմած է անոր:

— «Անկէրուքա՛: Անոր սիրային գործը ապերջանիկ զբաղում մը եղած է: Ան մէծ սիսալ մը գործեց, սիրահարելով մարդու մը, որուն հետ ամուսնանալը ոչ մեր եկեղեցին կը թոյլատրէ և ոչ ալ հայրս: Մենք բոլորս ալ զգուշացուցինք զինքը, բայց ան մտիկ չըրաւ: Եթէ այդ մարդը գոնէ նկարագրի տէր մէկը եղած ըլլար...»

— «Կաթոլիկներուն դէմ ունեցած ձեր ատելութիւնը տարօրինակ կը թւի ինծի: Պէլօպօնէսի մէջ մէնք թիւրքերը կ'ատէինք, բայց քրիստոնեաներուն վրայ եղբօր պէս կը նայէինք: Հոս դուք առանձին թաղերու մէջ կը բնակիք, ու շունուկատու էք իրարու հետ:»

— «Իրաւունք ունիս: Ես այս խօսակցութիւնը սկսայ փրկելու համար Տիամանթօն Անկէրուքայի քաշածներէն: Հայրս մեր տունէն քշեց այդ թշւառականը, և երեք չսրս ամիս չգիտցանք թէ արդեօք կղզիին մէջ էր գեռ թէ ոչ: Զեր ժամանելը լսելուն պէս սկսաւ նորէն յաճախել այս կողմերը և անուշ բաներ ըսել Անկէրուքային, թէս միաքը պարզապէս Տիամանթօն է: Իմ Պանդէլիս եղբայրս ալ սիրահարած է անոր, բայց այնքան վախկոտ է որ չի համարձակիր ըսել իրեն. Քամթէլիին խորամանկ, յանդուգն և գլարձախօս է, և եթէ կրնայ պիտի գրաւէ Տիամանթօի սիրտն ալ Այն ատեն մենք ոչ միայն Պանդէլիսի և Քամթէլիի

կոիւներուն հանդիսատես պիտի ըլլանք, այլ և կը վախնամ որ Անկէրուքան ինքն ալ պիտի տանջւի:

— «Շնորհակալ եմ որ քրոջ մը պէս խօսեցար ինծի, ինչպէս կրնանք արգիլել որ Քասթէլին այլես հոս չգայ: ինդրէնք հօրմէդ որ մէկէն անոր ոտքը կորէ այս տեղէն:»

— «Հայրս երեք անգամ դուրս ըրաւ ան, բայց Քասթէլին այն մարդոցմէն է, որոնք ամօթն ինչ է չեն գիտեր: Երեք օր յետոյ նորէն կուգայ այնքան անուշութիւնով մը որ կարծես մեր ամէնալաւ բարեկամը եղած ըլլար: Հայրս ձանձրացած՝ ալ ոչինչ չի ըներ, երբ անոր դալու տեսնայ, Անկէրուքան ներս կը իրէկ միայն: Սակայն, Քասթէլիի գործին կուգայ ատ, որովհետեւ այդպէսով աւելի լաւ պատեհութիւն կ'ունենայ Տիամանթօյին հետ խօսելու:»

— «Ի՞նչ կրնանք ընել, ուրեմն:»

— «Զգիտեմ: Ես ուզեղս կը ճաթեցնեմ ճար մը գըտնալու համար:»

— «Ինծի շնորհք մը կ'ընես, Լուլա:»

— «Անչուշտ: Ի՞նչ կ'ուզէք:»

— «Երթանք վար՝ դռան առջե: Քիոս գալէս իվեր առաջին անգամը պիտի ըլլայ այս: Ես կ'ուզեմ, սակայն, Երես երեսի գալ ատ մարդուն հետ:»

— «Սպասէ տեսնամ եկած է:»

Լուլան գլուխը պատուհանէն դուրս հանեց և նայեցաւ:

— «Եկած չէ: Սւելի լաւ: Եթէ իրեն հոն եղած տանը Երթանք պիտի կարծել տանք թէ իրեն համար գտցինք:»

Երբ Երկու բարեկամները իջան, տան իւրաքանչիւր անգամին հետաքրքրութիւնը արթնցաւ: Արդարեւ առաջին անգամն էր որ այս Երկուքը դռան առջեը պատւեցին իրենց ներկայութեամբ:

Զօրը և մօրը գոհունակութիւնը շատցաւ: Ամբողջ խումբը երջանիկ կ'երեկը, բացի Պանդէլիսէն, որ խոժոռ դէմքով մը նստած Տիամանթօյին մօտ, աթոռի մը վըրայ, սրտնեղօրէն դէպի սլատը դարձած էր:

Պարոն Ֆրանքուլիս իր երկար չպուխը կը ծխէր, և այնպիսի առակներ և պատմութիւններ կ'ընէր անցորդներու մասին, որ բոլորի ինդուքը կը փրցնէր:

Իր կինը մեղմիւ յանդիմանեց զինքը թէ պէտք չէ որ այնքան բարձր խօսի որ դրացիները լսեն:

— «Իմ ընաւ հոգս չէ: Երբ ծուռ տեսնամ ծուռ կը

խօսիմ, և երբ շիտակ տեսնամ շիտակ կը խօսիմ: Եթէ սինիօր Քասթէլին մեր գոռան առին գայ այս իրիկուն, երկու երեք հատ պիտի զարնեմ կռնակին:»

— «Այդպէս բաներ մի ըսեր, պարոն Ֆրանքուլիս: Ատոնք չեն վայելեր քեզի: Ամէնալաւ կերպը ծանրաբարոյ և պատկառելի ըլլալն է: Այն ատեն երիտասարդը, հակառակ քու ցոյց տւած պաղութեանդ, բերտնը չի բանար գէշ բաներ ըսելու քու մասին:»

— «Ահա եկաւ ան, հայրիկ,» ըսաւ լռակեաց Պանդէլիս: «Ամբողջովին ճերմակ հագած է, ճերմակ գլխարկ, ճերմակ տափատ, ճերմակ գուլպաներ և Ապա, նախանձու ակնարկ մը նետելով Տիամանթօյին, հոգոց մը քաշելով իր աթոռը դարձուց նորէն դէպի պատը և ինքնամոռացութեամբ մը սկսաւ խաղալ իր երկու բարակներուն հետ:

Կաթօլիկը, Տիամանթօն և Անկէրուքան տեսնելուն իր գոյնը փոխեցաւ և կը թւէր թէ չէր գիտեր ինչ ընելը:

— «Լսեցի՞ք լուրը: Լսեցի՞ք լուրը, պտրոն Ֆրանքուլիս:»

Քասթէլի իր սովորական յաւակնոտ, ձեերով խօսելով մօտեցաւ անոնց: Սակայն այս անգամ Լուլան ու Անդրօնիկէն դուռը տեսնելով, իր գլխարկը հանեց և խորուն բարե մը տւաւ:

Պարոն Ֆրանքուլիս շարունակեց ծխելը, և իր գլուխն անգամ չդարձուց Քասթէլին տեսնելու համար:

— «Միւթէսէլիմը վախցած կ'երեկի, և քիչ մը առաջնական զօրք խնդրեց կառավարութենէն: Կառավարիչը հազար հատ զէյպէկ իրկած է, որոնց մէկ մասը բերդը իջան իսկ մնացածը եէնի Զէշմէ: Պահապան զօրք պիտի ըլլան անոնք:»

— «Իրա՞ւ կ'ըսես թէ կատակ, սինիօր Քասթէլի,» հարցուց շւարած պարոնը, մէկէն ոտքի ելլալով:

— «Կատա՞կ. կատա՞կ մի: Ամբողջ Քիոսը նաւահանգիստ կը վագէ անոնք տեսնալու համար:»

— «Իրենէ, գլխարկս, շուտ: Լօրէնցիս, վագէ գաւազանս բեր: Ես երթամ մէյ մը նայիմ եէնի Զէշմէն:»

— «Ո՛չ, հայր իմ, դուն պէտք չէ թողուս մեզ: Մի վտանգեր ինքինքդ վազողի և զէնքերու մէջ,» ըսաւ Անկէրուքան, ոտքի ելլելով:

— «Ինչո՞ւ կը վախնաս: Անոնք այդպէս դիւրութեամբ մարդ չեն սպաններ: Թիւրքերը կը ճանշնան զիս:»

Տիկին Ֆրանքուլիս բռնեց իր անվախ էրկան թևէն :  
— Զինւա՞ծ են անոնք, սինիօր Քասթէլի, դուք տեսաք  
անոնք,» հարցուց ան կմկմալով :

— «Հապա, պարոն Ֆրանքուլիս : Աստւած վկայ, առանց  
չափազանցելու, ամէն մէկը վեց ատրճանակ և երկու եա-  
թաղան ունի :»

Պարոն Ֆրանքուլիս իր շուրթները խածաւ ջղաձգօրէն  
և քանի մը բուկէ մտածեց : Սպա, դառնալով Պանդէլիսին,  
որ դեռ կը խաղար բարակներուն հետ, ըսաւ, «Պանդէլիս,  
ելիր միասին երթանք :»

— «Զէ, հայր, չէ . ես չեմ դար : Եթէ ինծի մտիկ ընես,  
քու ստացւածքդ կը հաւաքես և Անգլիոյ մէջ տեղ մը  
խանութ կը բանասա :»

— «Ընտանիքիդ սիրուն, մի' երթաք, պարոն Ֆրանքու  
լիս : Սպասեցէք մինչև որ ժողովուրդը նաւահանգիստէն  
ետ դառնայ, այն ատեն ամէն բան կ'իմանաք անոնցմէ :»

— «Հազա՞ր զէյպէկ Քիոսի մէջ : Մեր քէհեաներն ու  
եպիսկոպոսը բերդին մէջ իրր պատանդնե՛ր . . . Սոսկալի ժա-  
մանակներ են ասոնք, զաւակներս : Քու աչքերովդ տեսա՞ր,  
սինիօր Քասթէլի,» հարցուց պարոն Ֆրանքուլիս, ցնորածի  
պէս :

— «Չտեսա՞յ մի : Սև ինչպէս . . .»

— «Նստիր, սինիօր Քասթէլի : Իրենէ ինչո՞ւ պարապ  
կեցեր ես : Նստարան մը բեր սինեօր Քասթելիին : Անոնք  
սև էին ինչպէս . . .»

— «Ինչպէս զիշերները,» ըսաւ Քասթէլին, առաջին ան-  
գամն ըլլալով որ անոր կը թոյլատրէին դռան առջև նստե-  
լու :

— «Երկիւղալի ժամանակներ են ասոնք Քիոսի համար :  
Կը լսէք զէյպէկներու ձայնը : Ոջիներ կը պտըտին բա-  
զուկներուս վրայ, Տէսփօնիկէ,» ըսաւ պարոն Ֆրանքուլիս,  
վեր ցատքելով, իրը թէ գնդակահար եղած ըլլար :

— «Եւ ինչպէս կը թւի ձեղի մեր Քիոս կղզին, սինիօ-  
րինա Անդրօնիկէ,» հարցուց Քասթէլին, մեքենաբար լո-  
րէնցին չոյելով :

— «Շատ լսւ, շատ գեղեցիկ,» պատասխանեց Անդրօնի-  
կէն, քիչ մը ծիծաղելով :

— «Դուք կը խնդաք, սինիօրա, իմ յունարէնիս վրայ :  
Առաջնակարգ չէ ան . գիտեմ, բայց կը հասկցւի թէ ինչ  
կ'ուզեմ ըսել :»

— «Ի՞նչ է ձեր բուն լեզուն, սինիօր Քասթէլի,» հար-  
ցուց Անդրօնիկէն :

— «Իտալէրէն, սինիօրա :»

— «Իտալիոյ մէջ ծնած էք :»

— «Ոչ :»

— «Զեր հայրը իտալացի էր, ուրեմն :»

— «Ոչ,» մրմիջաց ան, քիչ մը կարմրելով :

— «Կը հասկնամ . դուք սերած էք վենետիկցիներէն,  
որոնք երբեմն տիրեցին կղզիին :»

— «Այս, սինիօրա,» ըսաւ Քասթէլին, աւելի ազատ  
չունչ մը քաշելով :

— «Դուք ձէնօվացի, վէնետիկցի թէ Փլօրէնցացի էք :  
Երեքէն ո՞ր մէկը :»

«Իսկապէս չեմ գիտեր, կարծեմ վենետիկցի եմ :»

— «Ինչո՞ւ շիտակը չէք ըսեր, սինիօր Քասթէլի,» պո-  
ռաց պարոն Ֆրանքուլիս, մոռնալով վախը, որուն մէջ  
ձգած էր զինքը հազար զէյպէկներու լուրը : «Ամօթէ-  
յոյն մը ըլլալը : Դուն Քիոսի Սքլավիա քաղաքին մէջ  
ծնած չէ՞ր, քու հայրդ, քու մեծ հայրդ և բոլոր ընտա-  
նիքդ եօթը հարիւր տարիէ իվեր հոս են և, երբ առաջին  
ձէնօվացին կղզին եկաւ, Քիոսցիներ չէ՞ր դուք : Եւ առա-  
ջին բառը որ քու ստնտուդ սորվեցուց քեզի, յունարէն  
չէր : Ըսէ, ի՞նչպէս ֆրէնկ եղար :»

— «Մեծ հաճոյք մը պիսի ըլլար ինծի, եթէ կարող ըլ-  
լայի լաւ յունարէն խօսիլ,» ըսաւ կաթօլիկը իր շնական  
կերպովը առանց ամէնադոյզն ուշադրութիւնն իսկդարձը-  
նելու պարոն Ֆրանքուլիսի կծու յանդիմանութիւններուն :

Ապա, Անդրօնիկէին դառնալով քաղցր և յուզիչ շեշ-  
տով մը աւելցուց . «Եթէ սինիօրա Տիամանթօն քանի մը  
դաս տայ ինծի, զատահ եմ որ չուտով կը սորվիմ :»

— «Մեր երկիրը ուրիշ կերպ մը ունինք անոնց համար,  
որոնք լեզու մը սորվիլ կ'սկսին,» պատասխանեց Անդրօնի-  
կէն :

— «Եթէ օր . Տիամանթօն դաս տայ ձեզի, պէտք է  
երեսուն ոսկի ստանայ ամսական, սինիօր Քասթէլի,» ըսաւ  
նախանձու Պանդէլիս, խղելով իր երկար լուռթիւնը :

— «Ահա կուգայ Պոլիկարպոս վարդապետը : Հիմա կը  
հասկնանք թէ քանի թիւրք եկած է Քիոս, ըսաւ տիկ . Ֆը-  
րանքուլիս :

— «Ինչե՞ր կը լսեմ, վարդապետ, ճշմարիտ է թէ հա-  
գար զէյպէկ եկեր են Քիոս :»

— «Դժբախտաբար ճշմարիտ է : Անոնք Փոքր Ասիոյ դիմացի հրւանդանէն են : Հազար թիւրք ալ իլէլ-Օղլուի — լաւ և բարի մարդ մը — հրամանատարութեան տակ կուգային, բայց անոնք Սամօս խրկւեցան :»

— «Հասկցար թէ ինչո՞ւ եկան անոնք :»

— «Եյո՛ : Մեր կաթօլիկ բարերարներէն ոմանք վախցուցին միւթէսէլ իմը այն գաղափարով թէ կղզեցիները ապստամբութեան կը պատրաստին և ստիպեցին անոր որ Պօլսէն աւելի զինւոր բերէ :»

Բոլոր ընտանիքի աշքերը գարձան Քասթէլիին :

— «Ո՞րմէկ փաշան է անոնց հրամանատարը, յարգելի հայր,» հարցուց ֆրանքուլիս :

— «Գէշը հոն է որ հրամանատար չունին : Իւրաքանչիւրը ընկուզ մըն է առանձին : Երկու հարիւր կրէտացի, վեց հարիւր էօրիւկ, և երկու հարիւր զէյպէկ կայ հոն : Անոնք ամէնը մէկ նաւով եկան :

— «Աստւածածին : Ի՞նչ պիտի ըլլանք մենք : Ի՞նչո՞ւ այս չարիքը պէտք է իյնար մեր վրայ :»

Ամբողջ տնեցիք ոտքի ելան սարսափահար :

— «Մի վախնաք, տիկիններ,» ըսաւ Անդրօնիկէն, «քանի որ որոշապէս չէք գիտեր այս հազար թիւրքերու նպատակը : Անշուշտ անոնք եկած են բարեկարգութիւնը պահպանելու քաղաքին մէջ : Այս պէտք է հաճելի ըլլայ ձեզի :»

— «Ես երկու խօսք գաղտնի կուզէի ըսել՝ ձեզի, պարոն ֆրանքուլիս,» ըսաւ վարդապետը : «Եերս կուգա՞ս :»

— «Պատրաստ եմ ձեր հրամանին, վարդապետ : Ի՞նչ ըսելիք ունիս ինձի — բարի թէ գէշ : Զգիտեմ ինչ է պատահեր ինձի, Տիսփոյնիքա, բայց լաւ չեմ զգար այսօր . կը մսիմ :»

— «Սինիօրա Անդրօնիկէ, մի ցաւիք եթէ ըսեմ թէ գուք այնքան քաջ էք որքան Մարմօնթէլի Հիպոլիտը : Սր. երեմիան վկայ, ևս բնաւ տեսած չեմ կին մը ձեզի պէս քաջ,» ըսաւ Քասթէլին :

— «Կին մըն եմ ես, պարոն, ձիշդ միւսներուն նման :

Եթէ ես չուրսափեցայ երբ լսեցի հազար թիւրքերու մասին, պատճառը այն էր որ ես չտեսայ վտանգը :» Լուլային դառնալով, աւելցուց . «Ամէն մարդ կ'ելլայ տուն կ'երթայ — մենք ալ երթանք : Գիշեր-բարի, սինիօր Քասթէլի :»

— «Buona notte, Buona notte, սինիօր Անդրօնիկէ,» ըսաւ

Քասթէլին, ոտքի ելլելով, և գլխաբաց մինչև գետին խոնարհելով :

Միւսներն ալ ոտքի ելան :

— «Դո՞ւք ևս կ'երթաք,» ըսաւ կաթօլիկը, Տիամանթօյի և Անկէրուքայի մօտենալով : «Ինձի մեծ ուրախութիւն պատճառեց ձեր քրոջը հանդպիլս : Ձեզմէ ետք ամէնէն սիրուն աղջիկն է որ երբեք տեսած եմ կեանքիս մէջ :»

— «Ճշմարիտ է ատ,» ըսաւ Տիամանթօն բերկրութեամբ, Անկէրուքային բազուկին վրայ կոթնելով ու ուղղակի Քասթէլիին նայելով : «Ի՞նչո՞ւ, պարոն Քասթէլի, այսպէս կը հալածէք յոյները :»

— «Մի հաւտաք ամէն բանի, սինիօրա Տիամանթօ, որ ձեր քահանան կ'ըսէ : Ձեր և մեր քահանաները ըրին այս խառնակութիւնները : Ես գիտեմ որ մեր քահանաները չատ ընդունակ են գրգուելու, բայց անոնք իրենց պատճառները ունին, որովհետև անոնք իրենց բոլոր հեղինակութիւնը կորսնցուցած են : Երբեմն անոնք երկու հարիւր եկեղեցի ունէին, և հիմա միայն չորս հատ ունին : Բայց ես կրօնամոլ մը չեմ, ձեր և մեր եկեղեցին նոյնն են ինձի համար : Անկէրուքան գիտէ իմ ամբողջ սիրոս : Այս դըռան առջև ստացած անպատւութենէս ետք, ես պէտք էր բնաւ չգայի հոս — բայց կուգայի Անկէրուքան տեսնալու :» Ապա դառնալով իր նախկին հրայրքին, աւելցուց . «Ես չատ կարեւոր բաներ ունիմ քեզի ըսելիք, ինչպէս նաև երկտող մը քեզի տալու, և ես այդ նպատակին համար եկայ, բայց ձեր ընտանիքը այս իրիկուն ինձի գաւաթ մը ջուր անդամ չհրամցուց :»

— «Մի նեղւիք, սինիօր Քասթէլի, դուք գիտէք իմ սիրոս : Երկտողը քովերնի՞ց է :»

— «Ան քեզի տալէ առաջ, քեզի հետ պէտք է խօսիմ : Այս գիշեր ժամը տասն և երկուքին, ձեր դուրսի դռան քով կ'սպասեմ : Կասկած չյարուցանելու համար, թողքու վստահելիդ, սինիօրա Տիամանթօն, գայ քու տեղդ, և ես անոր կը խօսիմ և կուտամ երկտողը :»

— «Շատ լու, տասն և երկուքին : Պանդելիսը կուգայ : Դիշեր-բարի : Տասն և երկուքին :»

Պանդելիս լրտեսած էր իր հօրը և վարդապետին գաղոնիքները : Վարդապետը իր բարեկամին պատմելէ ետք այն վտանգը, որուն ենթակայ է կղզին այս հազար թիւրքերու ժամանումով սկսաւ խստի յանդիմանել զայն որ թողուցած է կաթօլիկը իր աղջիկներուն հետ նստելու :

Այդ պահուն Պանդէլիսին նախանձը իր գագաթնակէտին հասաւ : Թողլով իր հայրը՝ վերադարձաւ դռան առջև ճիշդ այն պահուն, երբ Քասթէլին, դիշերքարի կը մաղթէր Անկէրուքային և Տիամանթօյին ձեռքերը բռնած : Պանդէլիս տեսաւ որ, առանց իր քրոջ գիտութեան, Տիամանթօն թուղթմը տւաւ Քասթէլիին, բայց այդ բանը այնքան արագ եղաւ որ կարծես անհաւատալի կը թւէր : Գրեթէ ինքնիրմէն ելած, Պանդէլիս բացագանչեց . «Թիւրքերը եկած են մեղի սպաննելու և դուք դուռները բաց կը թողուք : Կը լոե՛ս, սինիօր Քասթէլի, մի ջանար ինքինքդ մեղի կապել :» Նախանձէն դռան երկու փեղկերը բարկութեամբ մը շուռ աըւաւ և Քասթէլին փողոցին մէջ թողուց :

— «Ի՞նչ լաւ բնաւորութեան տէր ըլլալ կը թւի սինիօր Քասթէլին,» ըսաւ Տիամանթօն Անկէրուքային, երբ անոնք ներս կը մտնէին :

— «Քաղաքին ամէնալաւն է ան, եթէ միայն կաթօլիկ մը եղած չըլլար :»

— «Ի՞նչ տարբերութիւն կ'ընէ ատ : Զէ՞ որ ան ալ քըրիստոնեայ է : Եթէ այսպիսի վայելուչ, քաղաքավարի երիտասարդ մը սիրէր զիս, կը կարծես թէ անոր կաթօլիկ ըլլալը հոգս պիտի ընէի : Ոչ, նոյն իսկ եթէ ան հրեայ մը կամ թիւրք մը եղած ըլլար :»

— «Ի՞նչպէ՞ս կրնաք դիմանալ այդ հստած Փրէնկին,» ըսաւ եղբայրը, որ դուռը կղպելէն ետք, փութաց անոնց քով : «Մուրացկան մըն է ան : Անոր գրանները պարապ են : Զտեսա՞ք թէ ինչպէս կ'ոլորէր իր աչքերը ուտելու բան մը գտնալու համար :» Իր քոյրը բարկացստ նայւածք մը նետեց իրեն, և, քաշելով իր ընկերոջ թևէն, մինակ թողուց ան :

### ԳԼՈՒԽ ԺԴ.

#### Պ Ա Ր Ա Խ Ս Ո Ա Կ Գ Ո Ւ Թ Ի Ւ Ն Մ Ը

Հաղիւ հազ Տիամանթօն ներս մտած էր երբ Անդրօնիկէն իր սենեակը կանչեց ան :

— «Տիամանթօն,» ըսաւ ծանրութեամբ, «տակաւին կ'ըզգա՞ս այն բարեկամութիւնը որ ունէիր ինձի հետ երբ Քօրիկէան անձաւէն մեկնեցանք :»

— «Ոչ միայն կը սիրեմ ձեզի, Անդրօնիկէ, այլ իմ զջի ունեցած երախտագիտութիւնս շարունակաբար կ'ամի, որովհետեւ աւելի ու աւելի կ'զգամ տարբերութիւնը մեր ներկայ կեանքին ու այն կեանքին երբ անձաւին մէջ կ'ապրէինք :»

— «Ուրեմն ճշմարտութիւնը խօսէ ինձի : Սիրահարա՞ն ես Քասթէլիին : Ես ժամ մը դուռը մնացի և ամէն ինչ տեսայ : Չեր նայւածքները արտայալտեցին այն՝ ինչ որ ուրիշներու ներկայութիւնը արդիլեց ձեզ՝ ձեր լեզով խոստովանելու :»

Տիամանթօն կարմրեցաւ ու շւարեցաւ :

— «Տիամանթօն, մենք իւրաքանչիւրիս բոլոր գործերը գիտենք : Եթէ հիմա դուն կ'սկսիս ծածկել ինձմէ քու նոր զգացմունքներդ, այդ կը նշանակէ թէ կամ դուն փոխւած ես և կամ ես այլևս արժանի չեմ քու վստահութեանդ :»

Տիամանթօն ինքինք նետեց Անդրօնիկէի բազուկներուն մէջ և դառնապէս արտասւեց :

— «Խօսէ, սիրելիս : Մենք քոյրերու պէս ենք : Բան մը ունիս ինձի ըսելիք :»

— «Այսո՛, Անդրօնիկէ, ես կը սիրեմ Քասթէլին : Այնքա՞ն գեղեցիկ է ան ամէն կերպով :»

— «Դուն կը սիրես ան : Անէ խօսակցութիւն ունեցե՞՞ր ես անոր հետ :»

— «Ունեցած եմ : Առաջին անգամ ինձի երկտող մը գրեց :»

— «Գրեց քեզի : Թերեւս տեսակցութիւն կը ինդրէր :»

— «Այսո՛ :»

— «Խոստացա՞ր . ժամը քանի՞ին :»

— «Գիշերը, ժամը տասն և մէկին : Բայց, որովհետեւ գիշեր ատեն չկրցի երթալ վարի դուռը, ուրիշ օր մը տեսայ զինքը եէնի Զէշմէին մօտ :»

— «Դուն իրեն գրած ես բնաւ :»

— «Միայն այսօր երկառղ մը տւի իրեն,» ըսաւ Տիամանթօն, հառաչելով : «Ես այդպէս ըրի աւելի հեռացնելու համար ան քան թէ քաջալերելու :»

Տիամանթօն դուրս հանեց իր կուրծքէն երկտող մը մշկահոտ թուղթի մը վրայ, որ չըջապատւած էր ծաղիկներով և երկու կտցահարող աղաւնիներով : —

«Պաշտելի սինիօրա . — Հին ատենները Մարս և Ապուն սիրահարեցան Պէրսէ Փօնայի, այնպէս որ իր մայրը

« Դեմետր, որպէսզի իր ազջիկը ազատէ անոնց ձեռքէն  
« խրկեց Սիկիլիա կղզին՝ կանայի հրաբուխին մօտ ծաղիկ-  
« ներ քաղելու : Պղուտօն, տգեղ և տձե զանի անսածին  
« պէս առևանդեց զինքը շրջապատող յաւելժահարսներու  
« մէջէն :

« Արամազդը ներեց անոր, որովհետեւ կեանքին մէջ  
« ինքն ալ այդպէս բաներ ըրած էր :

« Այսպէս, իմ պաշտելի սինիօրա Տիամանթօ, դուք կը  
« անսնէք իսկապէս որ սէրը արգիլւած և անսովոր բան  
« մը չէ, այլ հնութեան ասուածներն խկ կ'զգային ու կը  
« գործադրէն զայն :

« Սէրը քաջալերեց իս այս թղթիկը ձեզի խրկելու  
« համարձակութիւնը առնել :

« Այս թուղթին վրայ գրւած բառերը անբաւական են  
« արտայարտելու իմ հոդիս բոլոր առաջանքները : Կը յու-  
« սամ թէ այս չի բարկացներ ձեզ, և թէ դուք կը գթաք  
« մարդու մը վրայ, որ լաւ և երջանիկ էր քանի դուք ն-  
« կած չէիք այս կղզին, բայց որը հիմա կը տառապի վզ-  
« տերով :

« Զէիք կրնար, սինիօրա Տիամանթօ, գալ ձեր դուան  
« առջե այս գիշեր, ժամը տասն և մէկին : Ես պիտի բա-  
« ցատրեմ ձեզի բոլ որ պարագաները, որոնք արգիլեցին իս  
« բարի ու գեղեցիկ Անկէրուքային հետ ամուսնալիք :

« Գեղեցիկ, ամէնագեղեցիկ Տիամանթօ, ներէ թշւա-

« ռականիս :

« ԼՈՒԻԺԻ ՔԱՅԹէԼԻ »

Այս նամակը կարդալէ ետք, Անդրօնիկէն, ծիծալելով և  
միենոյն ժամանակ զգալով ամէնամեծ անձիութիւնը, եր-  
կար ատեն մտախոհ մնաց : Կատարելապէս հասկցաւ իր  
բարեկամին դիրքը :

Իր մանկութենէն իվեր փակւած Զայնիճայի հարէ մնոցին  
և անկէ ետք Օտիսեսի տան մէջ, շրջապատւած ներքինին-  
րով կամ զինորներով, որոնք միւտ իրենց որոխն պէս կը  
նայէին անոր վրայ . Տիամանթօն վախկու էր և ազատու-  
թեան մասին գաղափար չունէր : Շւստի երբ ստացաւ ա-  
զատութիւնը, ուզեց ճաշակել զայն ամէն ձեռով :

Պանդէլիս դիւրութեամբ կրնար վաստկիլ Տիամանթօի  
սիրտը : Եւ յարմար էրիկ մը կ'ըլյար անոր, բայց ամէկոտ  
էր և բնաւ գործ չգրաւ սիրային ամէնափոքր արտայա-  
տութիւնն անգամ, թէ և կը սիրէր ան կաթողին, բայց շա-  
րունակ կը խօսէր առետուրի ու դրամի մասին : Միւս  
կողմէն, աւելի յանդուգն Քասթէլին իր շուրթներուն  
վրայ միշտ պատրաստ ունէր առասպելարանութիւն և մե-  
ծարանք օրիորդներուն համար, և այսպէս մտաւ մանկա-  
մարդ կնոջ սիրտը :

Ասկէ զատ, պէտք է խոստովանիլ թէ կաթօլիկին Փը-  
րանս-իտալական խառնուրդ բարբառը աւելի հաճելի էր  
Տիամանթօի ականջներուն քան սլաւ-թիւրք և յունարէն  
խառնուրդ բառերը, որ լսած էր Քօրիկեան Անձաւը : Աղ-  
ջիկը ենթադրեց թէ առաջին բարբառը քաղաքակրթութիւն  
կը բուրէր, մինչդեռ վերջինը թիւրքերը կը յիշեցնէր իրեն :  
Զարգացումի բոլոր խստութիւններով ճնշւած և ապա ա-  
զատած, աղջիկը ընդունեց ամէն ինչ որ լուսաւորեալ  
եւրօպային կը վերաբերէր իրու ամէնաբարձրը և ամէնա-  
ցանկալին :

— «Գիտե՞ս, Տիամանթօ,» հարցուց Անդրօնիկէն, «որ  
Քասթէլին սիրուծ է Անկէրուքան երեք տարիէ իվեր և մե-  
ծապէս վնասած անոր համբաւին :»

— «Ես գիտեմ առ բայց ան ինծի բասաւ թէ ինքը երեք  
անգամ Անկէրուքայի ծնողքէն ինդրած է ամուսնանալ  
անոր հետ և երեք անգամն ալ մերժւած է իբրև կաթօլիկ  
մը :»

— «Անկէրուքան կը սիրէ՞ ան գեռ :»

— «Այո՞ :»

— «Չե՞ս կարծեր որ Անկէրուքան տեսնալու պատրւա-  
կով բուն նպատակը քեզ է :»

— «Այո,» մրմիչաց ան, կարմրելով :

— «Ենթադրենք որ դիտցւի այս, ի՞նչ պիտի ըլլայ քո-  
դիրքդ և իմս : Պիտի չգանգատի՞ն մեր ապերախտութեան  
մասին, անոնք որ այնքան հիւրասիրութիւն ցոյց տւին  
մեզի և այնքան բարութիւն չույլեցին մեր վրայ : Մա-  
նաւանդ, ես կուլայէն տեղեկացայ որ Անկէրուքան բուռն  
կերպով կը սիրէ Քասթէլին : Ենթադրենք որ քու սէրդ  
երեան ելլայ, քու բարեկամդ ծանրապէս հիւրանդանայ, որ  
իր կեանքը վտանգւի կամ մեռնի . . . .»

— «Եցի՞ր, Անդրօնիկէ՛ : Աստծո՞ւ սիրուն : Ես գառն  
պատիժի արժանի եմ : Ես յանցաւոր եմ, բայց ոչ չարու-  
թենէ : Ես անզգալարար առաջնորդւած եմ, վստահ եղիր  
որ, որքան որ շատ կը սիրեմ զինքը, ես միենոյն բաներու  
մասին խորհած եմ և այսօր գրեցի անոր անքաջալեր նա-  
մակ մը :»

— «Եթէ ինչ որ ըսեր եմ բաւական չէ, ես պէտք է ա-  
ւելցնեմ նաև թէ ան ոչ միայն աղքատ է, այլև խորապէս  
պարտքի մէջ է, մինչդեռ պարոն Ֆրանքուիսի որդին հա-  
րուսու և առաքինի է :»

— «Ուրեմն ի՞նչ պէտք է ընեմ :»  
 — «Դուն չես կրնար տեսակցութեան երթալ Քասթէ-  
 լիին հետ մկրատի մը պէս պէտք է կտրես կաթօլիկին  
 բոլոր յոյսերը, այնպէս որ մէյ մըն ալ մեր դուռը չգայ  
 ան :»  
 — «Ես այդպիսի բան մը չեմ կրնար ընել, Անդրօնիկէ :»  
 — «Ինչո՞ւ :»  
 — «Որովհետեւ ես ո՛չ ուժը և ոչ ալ քաջութիւնը ունիմ  
 այդպիսի բան մը ըսելու անոր երեսին. ես այնքան կը սի-  
 րեմ ինքը, Անդրօնիկէ :»  
 — «Ես փոս կ'ըսեմ անոր. ժամը քանի՞ին կուգայ այս  
 գիշեր :»  
 — «Տասն և երկութին : ի՞նչ կ'ուզես ընել, Անդրօնիկէ :»  
 — «Ոչինչ : Պարտականութիւն մը : Եթէ ինչ որ կ'ընեմ  
 անհաճոյ կը թէի քեզի վաղը կը ձգեմ կղզին : Ես ստիպ-  
 ւած եմ, սակայն, ըսելու քեզի որ եթէ ես անդամ մը  
 ընդ միշտ բաժնւիմ և դուն հոս մնաս ես բնականաբար  
 պիտի ըսեմ կուլային թէ դուն իմ քոյրս չես :»  
 Տիամանթօն դողաց Անդրօնիկէ անգութ և վճռական  
 խօսքերէն, բայց ինքնիրեն դալով ըսաւ. «Շատ լաւ,  
 պիտի հետեւիմ քու խրատիդ : Ես պիտի խցեմ Քասթէլիի  
 հետ ունեցած բոլոր յարաբերութիւններս : Ես այս գիշեր  
 վար պիտի երթամ և խնդրեմ իրմէն որ ասկէ ետք ընաւ  
 մեր դուռը չգայ :»  
 — «Ո՛չ . դուն պէտք չէ երթաս վար : Շատ անդամ  
 գիշերային տեսակցութիւն մը կը գօրացնէ սիրային գործը  
 փոխանակ խցելու : Ես ու կուլան պիտի երթանք :»  
 — «Կուլա՞ : կուլան գիտէ՞ ատ :»  
 — «Անկէրուքայէն դատ, պարոն Թրանքուլիսի ամբողջ  
 ընտանիքը գիտէ :»  
 — «Ըրէ ինչ որ կը խորհիս թէ ամէնալաւն է,» ըսաւ  
 Տիամանթօն, երեսը ծածկելով իր երկու ձեռքերուն մէջ :

ԺԵ · ԳԼՈՒԽ

Լ ա տ ի ն ն ե ր ո ւ Ս ր ճ ա ր ա ն ը

Պանդէլիսի կողմէ անքաղաքավարօրէն արձակւելէն  
 ետք, Քասթէլին իր քայլերը ուղղեց դէպի Թրանք-Մահ-

լէի մէկ սրճարանը, ուր լատին երիտասարդները հաւաքւած  
 թուղթ կը խաղային :

— «Ե՛հ, սինիօր Քասթէլի, ի՞նչ լուր պէլօպօնէսցինե-  
 րէն : Պատասխանա՞ծ են ձեր սիրային նամակին,» հարցուց  
 անոր թուղթ խաղցողներէն մէկը, խառնշտկելով թուղ-  
 թերը և կէս վառւած սիկար մը բերնին :

— «Զոյգ մը տարակներ են անոնք : Ար Ֆլամէնան  
 վկայ, մայր ցամաքէն եկած այսքան զիւրին զոհեր ընաւ  
 տեսած չէի ես,» ըսաւ Քասթէլին, գլխարկը վար առնելով  
 և թաշկինակովը իր երեսը որբելով . իր ձեերը մեծ ինքնա-  
 գոհութիւն ցոյց կուտային :

— «Ուրեմն, սինիօր Քասթէլի, ի՞նչ պիտի պատմէք  
 մեղի ձեր վերջին յաջողութիւններու մասին :»

— «Ոչինչ,» պատօսախանեց ան, նշանակալից ժպիտով  
 մը իր ուսերը թօթւելով, ապա դառնալով սրճարանապե-  
 տին, «Պաթիսթա, ամէնուն մէյ մէկ մասթիքա բեր :»

— «Լա՛ւ,» աղաղակեցին ամէնքն ալ : «Կեցցե՛ս : Շնոր-  
 հակալութիւն ձեր քաղաքավարութեան համար :»

— «Ե՛ր, սինիօր Քասթէլի, ի՞նչ կ'ըսես,» աղաղակեց  
 միջահասակ մարդ մը անձկանօք, «Դուք մեր խաղին մէջ  
 մատաք և ես հինգ ոսկի կորոնցուցի : Մէկնո՞ցը, սինիօր  
 ձիւութինիանի :»

— «Բաւական է, սինիօր Ֆլօրի : Մի՛ վշտացնէք : Ես  
 կ'ուզեմ ֆօլօմպոսի շահատակութիւնները պատմել,» ըսաւ  
 Քասթէլին գլխարկը ծուռ դնելով :

— «Դուք կ'ուզէք երեք արշընոց մասալները պատմել :  
 Մէկնոցը, սինիօր ձիւութինիանի : Ես յոդնեցայ սպասելէն :  
 Երկու ժամ է այս սեղանին վրայ կախ կը մնամ :»

— «Երեք արշընոց մասալնե՛րը,» ըսաւ Քասթէլին,  
 կրքով մը : «Ահա մէկը :» Իր գրպանէն հանելով Տիա-  
 մանթօիի պատասխանը, ցոյց տւաւ ամէնուն :

— «Թղթիկ մը,» աղաղակեցին ոմանք : «Սիրատոմս  
 մը,» աւելցուց սինիօր ձիւութինիանին : «Պէլօպօնէսցիէ՞ն է  
 ատ : Ես չեմ հաւտար : Սինիօր Քասթէլի, Անկէրուքայէն  
 է ատ, և սինիօրա Տիամանթօյէն ըլլաւ կը կեղծէք դուք :»

— «Ես դեռ բացած չեմ աս : Ո՞վ, անուշիկ նամակս,»  
 աւելցուց Քասթէլին և շուրթներուն սեղմեց :

— «Մէկնո՞ցը, սինիօր ձիւութինիանի,» ըսաւ Ֆլօրի, պի-  
 տի խաղա՞ք, չէնէ գլխարկս առնեմ երթամ :»

— «Վայրկեան մը սպասեցէք : Թող բանայ իր նամակը

և գաղափար մը տայ մեզի թէ ինչպէ՞ս կը գրէ պէլօպօնէցի մը :»

Քասթէլին երկրորդ անգամ համբուրելէ ետք, բացաւ նամակը . —

«Մեծապատիւ տէր, — Ձեր նամակը մեծ հաճոյք պատ-  
« ճառեց ինձի, ձեր առ իս ունեցած ազնիւ զգացմունքնե-  
« րուն համար, բայց յիշեցէք որ Անկէրուքայի հետ ունե-  
« ցած իմ մտերմական յարաբերութիւններս կ'արգիլեն ին-  
« ծի աւելի հեռուն երթալէ :

« Թերևս եթէ նորէն հանդպինք, բերանովս պիտի ը-  
« սեմ ձեզի թէ որքան անմեղ եմ ես, և որքան սխալ հաս-

« կըցած էք դուք զիս :

« Ձեր բարեկամը, ՏԻՒՄԱՆԹՈ »

Նամակը գրւած էր յաւակնոտ գրեթէ գրաբառ յունա-  
րէնով՝ անհասկնալի ֆիոսի կաթօլիկներուն :

— «Տղաք, ես տող մը իմաստ չգտայ այս ամբողջ  
նամակին մէջ,» ըսաւ Քասթէլին, «Աստ ած վկայ, քահա-  
նայի մը պէս կը գրէ ան :»

— «Մեզմէ ոչ մէկը հասկցաւ ատ,» ըսաւ ուրիշ մը :

— «Սինիօր Ճիւսթինիանի ձեզի կը մաղթեմ այս խառ-  
նակութիւնը հասկնուու հաճոյքը :»

— «Կարծեմ թէ քիչ մը հասկցայ ես :»

— «Ուրեմն, շնորհք կ'ընէք մեզի ալ թարգմանելու :»

— «Ճիւսթինիանի հազար քանի մը անգամ, առաւ նա-  
մակը և պարապ տեղը ջանաց թարգմանելու անոր պարու-  
նակութիւնը : Անմեղ աղջկան գիրը ձեռքէ ձեռք անցաւ,  
ուրախ պատանիներու կատակներուն և առեղծւածներուն  
միջև :»

— «Զարգացած աղջիկ մը ըլլալ կը թւի ան,» նկատեց  
մէկը :

— «Տեմիցանայէն է ան, ուր Խօրէայի մէջ բաւական  
ստացւածք ունի, և Ֆէնէրի մէջ կախւած պատրիարքի եղ-  
բօր աղջիկն է,» ըսաւ Քասթէլի, յաղթականի մը հովեր  
առած :

— «Ե՞րբ է ձեր ժամադրութիւնը :»

— «Այս գիշեր, ժամը տասն և երկուքին :»

— «Կատակ չէ՞ս, սինիօր Քասթէլի :»

— «Ինչո՞ւ չէք դար ու տեսնար :»

— «Երբ ներս մտաք ըսիք, 'Զոյգ մը տատրակներ' :»

— «Այդպէս ըսի, որովհետև մեծ քոյրն ալ հաշւեցի ես :»  
— «Սինիօրա Անդրօնիկէ՞ն : Ես չեմ հաւտար :»

— «Հաւ ուրեմն, մի հաւտաք, բայց ինչպէս օձը կը մագ-  
նիսացնէ թռչունը և կամաց կամաց ճիւղէն իր բերնին մէջ  
կը սահեցնէ, այդպէս ալ ես կրնամ անոնք դուռը բերել :»

— «Անոր հետ խօսա՞ծ էք,» պոռացին շատերը, հետա-  
քրքրութեամբ :

— «Ես խօսած եմ անոր հետ, և ես սեղմած եմ անոր  
ձեռքը, և իմ աչքերս լափած են անոր աչքերը . . . և հիմա  
անգամ մը որ դուռը դայ, մենք կարթով մը կը բռնենք  
զինքը :»

— «Հապա Անկէրուքա՞ն, սինիօր Քասթէլի :»

— «Անկէրուքա՞ : Ի՞նչ կրնամ ընել անոր,» ըսաւ ան,  
նշանակալից խնդրով մը, ձեռքերը ճերմակ տափատին  
գրպաններուն մէջ, և ուսերը թօթւելով :

Սինիօր Ֆլօրին սուր նայւածք մը նետեց անոր : Ապա  
բարկութեամբ դառնալով ըսաւ, «Դէ՞՛, լմնցուր կատակդ .  
քուանըզոր ժամէ իվեր իմ մէկնոցս խաղցեր եմ :»

— «Մտիկ ըրէք, սինիօր Ֆլօրի,» պատասխանեց Քաս-  
թէլին, սրտանց մը խնդալով. «Հիմա որ երեք հատ ունիմ,  
Անկէրուքան ձեզի կ'ուտամ : Ճիշդ ձեր տարիքն է ան :  
Թոյլ տւէք շնորհաւորեմ ձեզ :» Ետեէն մօտենալով անոր  
ջանաց իր երկու ձեռքով զարնել անոր երեսները :

— «Իրաւցնէ՞ կը խաղանք թէ սուտի : Մէկնո՞ցը, սին-  
իօր Ճիւսթինիանի : Սրճարանին մէջ գիշերելու չենք :»

Սեղանին ոտնահարելով և վեր կենալ ով Քասթէլիին  
ուստեցաւ սպառնական ձեռք և բարձր ձայնով գոչեց . «Դուն  
խանդարեցիր մեր խաղը : Քու ըսածներէդ բառ մը անգամ  
չեմ հաւտար : Ոչ մէկը քեզի կարեսորութիւն կուտայ, —  
ո՛չ Անկէրուքան, ո՛չ Տիամանթօն և ոչ ալ Անդրօնիկէն :  
Կատակ պէս դռան շուրջը կախ կուգաս, բայց եթէ կուրոր  
մը մօտենաս, գաւազանը կուտես :»

— «Հա՛, հա՛, հա՛ . . .» քահքահեցին բոլորն ալ :

— «Դուք այնքան բարկացած էք, սինիօր Ֆլօրի, որ  
չգիտէք թէ ինչ կ'ըսէք,» պատասխանեց Քասթէլին, ծիծա-  
ղելով : Յանկարծ զգաստացաւ, իր ինքնահաճութիւնը գրգո-  
ւելու պէս : «Ես ապացոյցներով կը խօսիմ,» նկատել տւաւ :  
«Եթէ չէք հաւտար, եկէք և տեսէք զիս այս գիշեր :»

— «Երթա՞նք, տղաք, և սինիօրա Տիամանթօյին շարժ-  
ւածքները տեսնանք :»

— «Երթա՛նք», կրկնեցին շատերը, «Համաձայն է՞ք, սինիօր Քասթէլի։»

— «Ճշմարիտ, ես կատարելապէս համաձայն եմ,» ըսաւ։ Եւ արդէն ինքը սրճարան եկած էր իր գիշերային յաղթական տեսակցութեան համար վկաներ ապահովելու։

Ապա բոլորն ալ ոտքի ելան։ Ծաղը առնելով սինիօր Ֆլօրին, որ բարկացած էր խաղը կորսնցնելուն համար և որ կ'ատէր Քասթէլին։ անոնք «Buona notte» (գիշեր բարի) ըսելով մեկնեցան։

Սինիօր Ֆլօրի արհեստով խաղամոլ մըն էր։ Վերցատքեց ան՝ գունատ և անխօս ու ապա ինքնիրէն գալով աղաղակեց սրճարանապետին, «Հինգ ոսկի։ Երկու ամսւայ ընտանեկան ծաղքերս կորսնցուցի այս անիծեալ Քասթէլիին երեսէն, բայց ես ետ կ'առնեմ ատ՝ սինիօր Պանդէլիսի քսակէն։»

Այսպէս ան ալ սրճարանը թողլով, քալեց դէպի պարոն ֆրանքուլիսի տունը։

## ԺԶ. ԴԼՈՒԽ

### ՏԵՍԱԿ ՈՉ ԹԻւՆԸ

Այդ գիշեր, ժամը գրեթէ իննին, սինիօր Ֆլօրի պարոն ֆրանքուլիսի դուռը զարկաւ։ Հոն գտաւ հանրային դըպոցի շատ մը ուսուցիչները և քանի մը քահանաներ, որոնց մէջ էր և Պոլիկարբոս վարդապետը։ Խօսակցութեան նիւթը հազար թիւրքերու կղզին ժամանելն էր։

Սովորական բարեներէն ետք, պարոն ֆրանքուլիս հարցուց անոր թաղին լուրերը։

— «Ոչինչ, բացի հազար թիւրքերու ժամանումէն։ Ատէ որ մեծ յուղում առաջ բերած է։ Անշուշտ դուք գիտէք ատ։»

— «Մենք գիտենք ատ, սինիօր Ֆլօրի,» ըսաւ տանտէրը, վեր կենալով «և մենք չենք սիրեր ատ։»

— «Գիտէ՞ք թէ ինչո՞ւ եկան անոնք, կամ ո՞վ թելադրեց անոնց գալը,» հարցուց վարդապետը։ «Տարաձայնութիւն մը կայ թէ ձեր մարդոցմէ ոմանք յոյները վըտանգելու համար, սոիպեցին մութէսէլիմը Պօլսէն աւելի զօրք բերելու։»

— «Կը հաւտամ ձեզի, հայր։ Մեր չարագործ երիտասարդներէն ոմանք կղզիին գայթակղութիւնն են։ Անոնց կրօնքը փանթօլ օն հագնելէն անդին չի անցնիր, բայց ո՞րմէկ ամուսնացած լատին կամ յոյն այնքան ապուշ պիտի ըլլայ որ այդպիսի բան մը ընէ։»

— «Իսկզբան ես ինքս ալ չհաւտացի երբ սինիօր Քասթէլին պատմեց ինծի, որովհետեւ անհաւանական թւեցաւ, ըսաւ պարոն ֆրանքուլիս։»

— «Սինիօր Քասթէլին ձե՞ր դուռը եկաւ այս գիշեր։»

— «Եկաւ, և եթէ ես գուռը անոր երեսին չգոցէի, անմիտք չըւնէր երթալու,» ըսաւ Պանդէլիս տիրադէմ։

— «Լաւ էք ըրեր։ Ձեզի համար չի վայելեր որ երկար տեսնւիք այս չարագործին հետ, պարոն ֆրանքուլիս։»

— «Անոր բերնէն ունէ բան լսած։ Էք, սինիօր Ֆլօրի։»

— «Անվայել է ինծի ըսել ինչ որ լսած եմ անկէ, բայց լաւ կ'ընէք որ ձեր դուռնէն հեռու պահէք ան, քանի որ շատ մը աղջիկներ ունիք։»

Բոլոր աղջիկները իրարու նայեցան։ բայց Պէտիս անունով ծառաներէն մէկը, որ ժամանակի սովորութեան համեմատ, մոմիայի մը պէս կայնուի կը մնար սենեակի մէկ անկիւնը, ըսաւ։ «Ներեցէք, պարոն, որ խօսք մը ըսեմ։ Սինիօր Ֆլօրին ծշմարտութիւնը կը խօսի, թէև զիս յանդիմանէք։ Անցեալ շայաթ ֆրէնկը մեր պատուհանին տակերը կ'երթար կուգար, թէև ոչ մէկը վար չեկաւ անոր հետ խօսելու՝ գացեր սուտեր խօսեր է։»

— «Քեզի չինար խօսիլ. Պէտիս, միայն հոդ կենալու եռ մինչև որ բանի մը պէտքը ունենանք, ընդմիջեց տիկին Տիփոյնուքան։»

— «Զդէ։ մարդը թող ըսէ լսա՞լ։ Շարունակէ, Պէտիս, ինչ տեսոար,» ձայնեց պարոն ֆրանքուլիս։

— «Ոչինչ, էֆէնտի։ Ոչինչ շտեսայ, էֆէնտի,» պատասխանեց ծառան, իր շուրթները խածնելով և աչքերը դետին յառելով։

— «Իուն միշտ գէշ սովորութիւն մը ունիս ուրիշ մը ընդմիջել խօսած պահուն,» ըսաւ ֆրանքուլիս, գրգըռւած, իր կնոջ։ Ապա գառնալով սինիօր Ֆլօրիին, ըսաւ, «Երկար ատենէ իվեր Քասթէլին նեղած էր մեզ, բայց այս իրիկուն հազար զէյպէկներու լուրը մեզի բերելուն համար աթոռ մը հրամցուցի իրեն՝ նստելու։»

Խօսակցութիւնը նորէն դարձաւ յոյն ապստամբու-

թեան վրայ : Սինիօր Ֆլորի ծուխի խիտ ամպերէն օդ-  
տւելով մօտեցաւ Պանդէլիսին , որ տիսուր ախուր նստած  
էր Տիամանթօյին դիմաց :

— «Ի՞նչ պիտի տամ ինձի ,» ըսաւ անոր ցած ձայնով  
մը , «քեզի շահեկան լուրի մը համար : Ես ճիշդ հինգ ոսկի  
վճարեցի :»

— «Ինձի շահեկան լուրի համար : Ինչ է լուրդ :»

— «Շահեկան է քեզի , անոր համար որ դիմացդ նստող  
սինիօրա Տիամանթօյի մասին է , և անոր նպաստոր պիտի  
ըլլայ — Սինիօրա Տիամանթօյին ըսել կ'ուղեմ ,» թեթև մը  
բագուկին դարնելով :

Պանդէլիս Տիամանթօյի անունը լսածին պէս վեր վեր-  
ցուց իր դէգ գլուխը :

— «Ի՞նչ տամ այդ լուրին :»

— «Հինգ ոսկիի նստաւ ինձի , այդ լուրը :»

— «Ես կը վճարեմ ատ :»

— «Հանէ դրամդ , սաղլամ մարդու մը պէս :»

— «Կը հանեմ դրամը պայմանով միայն որ լուրը Տիա-  
մանթօյի մասին պէտք է եղած ըլլայ :

— «Պատւոյս վրայ , սինիօրա Տիամանթօյի մասին է :»

— «Առ ուրեմն , սինիօր Ֆլորի ,» ըսաւ Պանդէլիս , դադա-  
նապէս կաթօլիկին երկնցնելով հինգ ոսկի :

— «Շատ ապրիս : Այս դիշեր , ժամը տասն և երկութին ,  
սինիօրա Տիամանթօն պիտի հանդպի սինիօրա Քասթէլիին ,  
ձեր դռան առջեւ : Թշւառական չարագործը կարգ մը տը-  
ղաքներ հրաւիրեր է իրենց խօսակցութիւնը լրտեսելու , և  
անոնց ցոյց տւաւ անոր երկտող նամակը :»

— «Ի՞նչ կ'ըսես , աղաղակեց Պանդէլիս , վեր կենալով  
լսենթի մը պէս :

— Նստէ , սինիօր Պանդէլիս : Աղմուկ մի հաներ , ըսաւ  
Ֆլորի , գաղտնապէս քաշելով իր թեղանիքէն : «Աղմուկ  
պէտք չէ հանես , եթէ ոչ իս փորձանքի մէջ կը ձգես :»

— «Եկուր դուրսի բակը երթանք ,» ըսաւ Պանդէլիս ,  
նախանձէն աւելի ու աւելի դրգուելով :

Հոն Ֆլորին պատմեց գործը մանրամասնօրէն . խրատեց  
երիտասարդը որ թոյլ տայ վայրագ Պէտիսին հարւած մը  
տալու աղտոտբերան լուիմի Քասթէլիին :

Որոշւած ժամէն տասն և հինգ վայրկեան առաջ Պան-  
դէլիս , Պէտիս և իրենց երեք բարեկամները , լախտերով զին-  
ւած , դուռնէն քանի մը քայլ հեռու կ'սպասէին Քասթէ-  
լիին և իր ընկերներու դալուն :

Լուլա և Անդրօնիկէ բաւական ատեն վիճաբանեցան թէ  
ի՞նչ դիրք պիտի բռնէին՝ արգիլելու համար Տիամանթօյի  
Քասթէլիին ունեցած դժբախտ հակումներէն առաջ եկած  
հետեանքները : Վերջապէս որոշեցին , միասին դուռը եր-  
թալ անոր տեղը , ժամը տասն և երկութին , և յանդիմա-  
նել ան , և՝ եթէ հարկաւոր է՝ սպառնալ :

Փողոցները մութ էին , ինչպէս նաև ամայի , հազար  
թիւրքերու ժամանումին պատճառով : Ոչինչ չէր լսւէր  
բացի բերդի պատերուն զարնւող կոհակներու շրջոցէն :

Քասթէլի , փաթաթւած սրճագոյն լողիկի մը մէջ որ  
մինչև իր ոտները կը հասնէր , արդէն հասած էր դռան  
առջեւ , մինչդեռ իր հինգ կամ վեց լատին բարեկամները  
պահւըտեցան անոր ետև :

Անդրօնիկէ կէս բացած էր դուռը երր ճանչցաւ ան :

— «Իմ սիրոս այնքան ուժով կը բարախէ որ հազիւ  
կրնամ խօսիլ , իմ քաղցր թռչնիկս , Տիամանթօ , բաց դու-  
ռը : Մի վախնար : Մեզմէ զատ ամէն մարդ քնած է :»

— «Դուն անպիտան և անարդ մարդ ,» ըսաւ Անդրօնի-  
կէն , բռնելով անոր փողկապէն : «Կարծե՞ս թէ դուն պիտի  
կրնաս զրպարտել անմեղ աղջիկները առանց պատժւելու :  
Ես գիտեմ թէ ինչ սուտեր խօսած են անմեղ Անկէրուքայի  
մասին , և կ'ուզես նոյնը ընել քրոջս : Հիմա , եթէ չստո-  
րագրես այս թուղթը , խոստանալով որ կեանքիդ մէջ ան-  
գամ մըն ալ այս փողոցէն չանցնիս , կը խեղդեմ քեզ : Լու-  
լա , գրիչը տուր ինձի :»

Աղջիկը այնքան միգ բռնեց ան իր բարակ բայց ուժեղ  
մատներով , որ Քասթէլին բարձրաձայն աղաղակեց , «Մի  
խեղդէք զիս , սինիօրա Անդրօնիկէ :»

— «Խեղդէ չունը , Անդրօնիկէ . խեղդէ աղտոտերան  
թշւառականը որ զրպարտութիւններ կ'ընէ ամէն տեղ ման-  
կամարդ կիներու նկատմամբ ,» աղաղամեց լուլան , իր ձեռքն  
անոր վզին դնելով :

— «Աչքերս դուրս կ'իյնան : Սինիօրա՝ Անդրօնիկէ : Հի-  
մա կը խեղդէիմ . . . Օգնութիւն . . . Մարդասպանութիւն :»

— «Ակ'յդ է քու սիրաբանութիւնդ , սինիօր Քասթէլի ,»  
աղաղակեցին կաթօլիկներ խնդալով ու մօտենալով :

— «Օ՛խ ,» պատասխանեց Պանդէլիս , Պէտիսի Քասթէ-  
լիին . տւած հարւածի ձայնին : Ապա ինք և իր ընկերները  
յարձակեցան անոր և ընկերներուն վրայ լախտերով : Առա-  
ջինը կիսամեռ թողուցին , մինչդեռ վերջինները կծիկը դը-  
րին :

Աղմուկը և խռովութիւնը ոչ միայն արթնցուց դրացիները, այլև հրաւիրեց քանի մը նաւաստիներ որ նաւահանգստի նաւուն խումբին կը վերաբերէին, և որոնք իրենց նաւապետին հետ միասին կը շրջէին քաղաքին մէջ որս մը դտնելու :»

— «Ի՞նչ է պատահեր,» հարցուց նաւապետը Քասթէլիին, որ կը տապլտէր գետնին վրայ :

— «Անոնք ջանացին սպաննել զիս, էֆէնալի :»

— «Որո՞նք :»

— «Չեմ կրնար ըսել : Մարդիկ և կիներ այս առւնէն դուրս եկան և արու և էգ վագրերու պէս յարձակեցան վրաս :»

Նաւապետը հրամայեց զայն իր նաւը տանին, Ալտա, տեղը չմոռնալու համար, կարմիր խաչով մը նշան ըրաւ պարոն Ֆրանքուլիսի տունը և գնաց :

### ԺԷ · ԳԼՈՒԽ

Ի պ ա հ ի մ Ա ղ ա

Մեր նկարագրած այս եղերակատակերդութենէն քանի մը օր ետք, քաղաքը բոլորովին կերպարանափոխւած էր : Ոչ օտարականները և ոչ ալ քիոսցիները կը հաւտային թէ իրենք միևնոյն տեղը կը բնակէին :

Հանգստութիւնը, կանոնաւոր և անհոգ կեանքը, և բընակիչներու առօրեայ զբաղումները յանկարծ խանգարւած էր անտեսաննելի և անբացարելի վախով մը : Կը տեսնես մէկը լեռնագաւառը կը փախի՝ օդափոխութեան պատրւակով, մինչդեռ երկրորդ մը արշիպիլագոսի ուրիշ կղզի մը կը մեկնի և երրորդ մը իր արտերուն մէջ կը թաղէ իր արժէքաւոր իրեղէնները :

Նորեկ թիւրքերը կը վարւէին իբրև բացարձակ տէրեր, անոնք տունները կը մանէին ոստիկանի պէս, կը կողոպտէին, և ամէն տեսակ անարգանք կ'ընէին, մինչեւ որ տնեցիները այլևս չէին համարձակեր դուռը իջնալ կամ նոյնիսկ պատուհանէն դուրս նայիլ :

Անդրօնիկէն շատ ուշ հասկցաւ թէ այն տեղը ուր ինքնարած էր իբրև ապաստանարան՝ անպաշտպան էր, վտանգի ենթակայ էր ջուրէն և ցամաքէն, և յարմար նմանապէս եղերական վայր մը բլլալու : Ինքը չէր կրնար մեկնիլ ուա-

կայն, ինչու որ ծովեղերքի առևտուրն ու յարաբերութիւնը բոլորովին խոդած էին գիմացի Յօնիայի հետ : Դանդաղ, անբացաւարելի անզգայութիւն մը, որ խաղաղութեան մը պէս կ'ոկսի և կը յաջորդէ հասարակութեան մը կործանու մին, կը թագաւորէր քաղաքին վրայ :

Լուլա, Անդրօնիկէ և Պանդէլիս, որ Քասթէլին ծեծող ներն էին, ոչ միայն պէտք էր վախնային թիւրքերէն, այլև իրենց հօրմէն, եթէ պատահարար գիտնար եղելութիւնը :

Պէտիս, ծառան, տեսած էր նաւագետին դրած կարմիր խաչ նշանը իրենց տան պատին վրայ . թիւրքերը հեռանալուն պէս, ինքը աւրեց ատ և վարպետութեամբ նոյնանման նշան մը դրաւ ուրիշ տան մը վրայ, իրենց տունէն քիչ հեռու :

Աս չւարեցուց նաւապետը այնպէս որ քանի մը օրեր չ'երեցաւ պարոն Ֆրանքուլիսի տունը :

Առոտու մը, մինչդեռ նախաճաշի նստած էին, դուռը սաստիկ մը զարնեցաւ :

— «Ասաւածածինն ու Քրիստոսը թող զիս ստախօս մը անւանեն, եթէ ես սիրեցի այդ զարնւածքը, օր. Անդրօնիկէ,» ըստ պարոն Ֆրանքուլիս, վեր կենալով, և ձեռնոցը իր վղէն վերցնելով :

— «Աս քու երեակայութիւնդ է միայն, պարոն Ֆրանքուլիս,» ըստ Անդրօնիկէն, «նստեցէք, մի վախնաք :»

— «Ոչ միայն իմ երեակայութիւնս է ատ, այլև երէկ գիշեր ես նախազգացում մը ունեցայ. մղձաւանջ և գէշ երաղներ ունեցայ :»

— «Որո՞ւ տունն է աս :» Այս հարցումը լսւած վայր կենին շիշման, մեծ-փոր թիւրք մը երեցաւ սեղանատան դռան առջեւ :

— «Իմս է, էֆէնաի,» կմկմաց պարոն Ֆրանքուլիս, գեղնելով և մինչև գետին խոնարհաբար բարեկելով :

— «Միւսներն ալ ուաքի ելլելով ձնոքերնին ծալլապատիկ պահեցին իրենց կուրծքին վրայ, իոկ Պանդէլիս շարունակեց իր նախաճաշը : Այնպէս որ հայրը մեծ ապտակ մը իջեցուց անոր երեսին, «Ուաքի ել, կ'ըսեմ, էֆէնտիին ներկայութեան,» ըստ ան :

Երիտասարդը վեր կեցաւ կրակ այսերով :

Պեխը ոլորելով, վայրենի ասիացին իր ծանր աշքերը ձգեց կիներու իւրաքանչիւրին վրայ : Ապա չոյելով կօրէնցիսին, հարցուց . «Այս կիներէն ո՞ր մէկը խարազանեց սին-իօր Քասթէլին, ձեր դուան առջև :»

— «Այս կիները խարազանե՞ն սինիօր Քասթէլին։ Թողիմ նախնիքներուս ոսկորները կերած ըլլամ, էֆէնտի, բայց ես չեմ հաւտար թէ այդպիսի դէպք մը պատահած ըլլայ իմ դռանս առջեւ։ Ընդհակառակը, վերջին անգամ որ սինիօր Քասթէլին մեր դռան առջև եկաւ իրեն նստարան մընալ հրամցուցինք, և ինք նստելով սկսաւ պատմել թէ ինչպէս ինքը սերած էր վենետիկցիներէն։»

— «Ի՞նչ է ձեր անունը,» հարցուց թիւրքը, որ իպրահիմ աղան՝ որ նաւուն հրամանատարն էր։

— «Ֆրանքուլիս, ձեր ծառան։»

— «Բաէք ինծի այս կիներու անունները, կարգով։»

Դողդոջուն ձայնով տան գլխաւորը կրկնեց իւրաքանչիւրին անունը։

— «Ուրեմն դուք երկուքդ էք որ զարկեր էք անոր,» ըսաւ ան, լույսին և Անդրօնիկէին նայելով։

— «Մենք չզարկինք անոր,» ըսաւ Անդրօնիկէն, «այլ որովհետեւ կը յաճախէր մեր դուռը և զրապարտութիւններ կը տարածէր քրոջս և Անկէրուքայի նկատմամբ, ուզեցինք միայն վախցնել զինքը որ մէյ մըն ալ չգայ։»

— «Վախցնել միայն, դուք կիսամահ ըրած էիք զինքը։ Մարդը այնպէս փուլած էր գետնին վրայ որ իմ չորս մարդիկ հազիւ կրցան նաւը տանիլ ան։»

— «Մենք ոչինչ չենք գիտեր այդ մասին. ուրիշները զարկած ըլլալու են։»

— «Ի՞նչ ունիս ըսելու այս մասին, դէգ գլուխ,» հարցուց ան Պանդէլիսին։

— «Ես ոչինչ չեմ գիտեր այդ առթիւ, էֆէնտի,» պատասխանեց ան, կիսախեղդ ձայնով մը։

— «Լատինները կ'ըսեն թէ քու ձայնդ լսեցին։»

— «Անոնց ականջները սիսալած ըլլալու են։ Ամէն գիշեր ժամը իննին ես անկողին կ'երթամ։»

— «Ի՞նչ գործով կ'զբաղիք,» հարցուց պարոն Ֆրանքուլիսին, միևնույն ատեն իր աչքերը սկսուելով Տիամանթօյին վրայ։

— «Վաճառական եմ, էֆէնտի։»

— «Շատ լաւ, պարոն Ֆրանքուլիս։ Ո՞րը կը նախընտրես. ինծի հինգ հազար դրուշ տալ, և այսպէսով աղատելինքինքդ կասկածանքէ, թէ թողուլ որ այս երկու օրիորդները տանիմ նաւիս մէջ, մինչև որ իրողութիւնը երեան գայ։ Աւելի իմաստուն կը թւի ինծի որ դուն այս նեղու-

թիւնը բարեկամական ձևով մը վերջացնես, որովհետեւ ես սիրեցի ձեր ընտանիքը և երբեմն կուգամ ժամանցի համար։»

— «Հինգ հազար դրուշը, էֆէնտի։ Ծօ՛, Պանդէլիս, շուտով խանութ վազէ և դրամը բեր, կը լսե՞ս։ Նստեցէք, կը խնդրեմ, նախաճաշ մը ըրէք մեզի հետ։ Դեռ նոր ըսկած ենք մենք,» ըսաւ տան տէրը, ինքնիրեն գալով։

— «Կը նստիմ,» ըսաւ աղան, որ առանց երկար վարանելու քակեց իր սուրը և տւաւ իր ծառաներէն մէկուն, միևնույն ատեն գլխով նշան ըրաւ անոնց որ հեռանան։

— «Գառնուկս, Զամպէլ,» կանչեց պարոն Ֆրանքուլիս իր տանտիկնոջ, «Ղինւորներուն առուր ինչ ուտելիք կամ խըմելիք որ կ'ուղեն։ Մառանը ինչ որ կայ տուր անոնց։ Քու հոգածութեանդ կը յանձնեմ անոնք, գառնուկս, Զամպէլ։ կը լսե՞ս։» Ապա տանտիկինը ջանաց մեքենաբար ծածկել շիշ մը գինի որ սեղանին վրայ էր, որովհետեւ գինին ոգելից էր միւս սիւլմաններուն. բայց իպրահիմ աղան արգիլեց ան. «Թող մնայ,» ըսաւ, «մենք կը խմենք հիմա. սուլթան Մահմուտ տւած է արդէն օրինակը։»

Ապա սկսաւ քծնիլ Տիամանթօյին, երբ տեսաւ որ անկատարելապէս լաւ թիւրքերէն կը խօսէր, մինչդեռ միւսները հազիւ քիչ մը կը թօթովէին, և սկսաւ մատներովը ուտել և ուռենալու չափ խմել։

Պարոն Ֆրանքուլիս ուրախանալով որ այսպիսի խոռվածանակներու մէջ, վաստկեցաւ բարեկամ մը, որ կրնայ պաշտապանել դինքը նեղ օրերուն, չվարանեցաւ ամէն տեսակ դինիներով խճողելու իր հիւրը և առակներով զւարճացնելու ան։

Շուտով իպրահիմ աղան այնքան խմած էր որ անկարող էր իր լեղուն ու ձեռները կառավարել։ Շատ դժւարութիւններով ու մեծ խոստումներով հազիւ կրցան ճամբու. դնել ան և իր զինւորները։

Աղան երթալուն պէս Անդրօնիկէն ըսաւ լույսին. «Կը սկսնամ, բարեկամս, որ մենք գիշ պիտի ըլլանք այդ ճիւաղին հետ։ Եթէ նաւ մը գտնամ, Տիամանթօն կ'առնեմ ու կը մեկնիմ Քիոսէն։»

— «Պիտի մեկնիք հիմա,» երբ ձեզի պէտք ունինք։»

— «Անշուշա այդպիսի անկրաւութիւն մը չէք ըներմեզի,» ըսաւ տանը մայրը։

— «Ես պատրաստ եմ, տիկին, ձեզի հետ մնալ մինչև վերջ. բայց եթէ մնամ, պէտք է թոյլատրէք ինծի որ ընեմ

ինչ որ կրնամ՝ պաշտպանելու մեր կեանքն ու մեր պատիւը : « Երէք ինչ որ կ'ուզէք, » ըսաւ տանտէրը :

— « Շատ լաւ : Պէտիս, գնա արկղօ բեր շտեմարանէն : » Տնեցիք ապշած նայեցան աղջկան, մինչդեռ Պէտիս գնաց անոր հրամանը գործադրելու :

Տիամանթօն միայն հասկցաւ և իրենց նախկին կեանքը վերյուշելով, իր աշքերը յառեց գետին :

Շուտով ներս բերւեցաւ արկղը, որուն մէջ կը պարունակէր մարդու զգեստը և թեւերը, որ Անդրօնիկէն գործածեց կրավիատի կուին մէջ : Ապա բացաւ և առաւ իր արծաթապատ թուրն ու հրացանը :

— « Հրացաննե՛ր, սուրե՛ր, դէնքե՛ր, » աղաղակեցին ամէնքն ալ, և կատու տեսնող մուկներու պէս ցրւեցան ամէն մէկ անկիւն :

Կեցէ՛ք : ընչո՞ւ այդքան կը վախնաք : Լեցւած չեն ասոնք : Հիմա պիտի լեցնեմ, և կ'երդնում յանուն կրօնիս որ եթէ այդ թիւրքը նորէն հոս գայ ու յարձակի մեր պատւին կամ մեր կեանքին վրայ, պիտի կրակեմ, և որքան ատեն որ այս սուրը ունիմ ու կենդանի եմ, պիտի չներեմ ուեէ մէկուն, որ զիս անպատէ : »

— « Ա՛յա՛յ, ճիշդ Պօնափարթին կը նմանիք, » աղաղակեց պարոն ֆրանքուլիս վերջապէս :

— « Երբ մեր կրօնը, մեր կեանքը և մեր պատիւը այնքան ահաւորապէս վնասուած են, պարոն ֆրանքուլիս, մեր արիւնը ջուր պէտք չէ դառնայ : Ով որ դէնք իձեռին կը պաշտպանէ ինքզինք վայրենի գաղաններու յարձակումներու դէմ, աւելի յոյսեր ունի մահէն խոյս տալու քան անզէնը երբ վիզը կ'երկարէ անոր գթութեան : Կղզին հարիւր ըսան հազար հոգի ունի, բոլորն ալ յոյն արիւնով, և թոյլ պիտի տանք որ հազար աղտոտ է օրիւկները սպաննեն մեզ : »

— « Օր . Անդրօնիկէ, դուք ձեր մանկութենէն իվեր վարժւած էք զէնքի, բայց մենք վարժւած ենք միայն հրաժարելէ անկէ : » Մէկ ձեռքով իր աշքերը գոցելով, դարձաւ ու փախաւ՝ Անդրօնիկէն հրացանը լեցնել սկոելուն պէս :

ԺԼ . ԳԼՈՒԽ

Թաղումը

Անդրօնիկէն աւելի լաւ ծանօթ էր թիւրքերուն քան պարոն ֆրանքուլիսի ընտանիքը, այնպէս որ իպրահիմ աղայի երկնալէն իվեր սոսկալի տեսարաններէ կը վախնար :

Սակայն և այնպէս, քանի որ դաժան թիւրքը իր մարդիկներով սկսաւ ամէնօրեայ այցելութիւններ տալ և գինի ու կերակուր ուղել, առանց հրաւիրւած ըլլալու, Անդրօնիկէն թելադրեց տնեցիներուն, որ բոլորն ալ ներկայ ըլլան սենեակին մէջ, երբ ստիպւած են հիւրընկալել ան :

Ամէնէն առաջ իպրահիմ աղայի աշքերը Տիամանթօյին վրայ ինկան : Քանի անոր այցելութիւնները բազմապատկըւեցան և աւելի լաւ ճանչցաւ աղջիկը, սկսաւ աւելի մեծ ամբարտաւանութեամբ արտայայտել իր հակումները անոնց բոլորին ներկայութեան :

Տիամանթօն կորսնցուց իր սովորական կենդանութիւնն ու զւարթութիւնը : Աղջիկը զոհի մը պէս կը դողար ամէնանգամ երբ դուռը կը բացւէր և վիթխարի թիւրքը կ'երկնար :

Ապերջանիկ Քիոս : Ոչ միայն պարոն ֆրանքուլիսի տունը բռնադատւած էր այսպիսի անտանելի դրութեան մը, այլև ամէն տանտէր, ստիպւած էր, իր կարողութեան չափով, տանիլ կղզիին վրայ արձակւած հազար պատուհաններէն մէկը :

Օրին մէկը իպրահիմ աղան, ոտքի կեցած, մեկնելու պահուն, լրջօրէն ըսաւ պարոն ֆրանքուլիսին, գիտանի մը օրէն Այտընէն իմ հարէմիս դալուն կ'սպասեմ, և երբ գայ Տիամանթօն ինծի պիտի տաս :

— « Ի՞նչ, է՛ֆէ՛նտի, Տի-ա-ման-թօն : »

— « Ճիշդ հինգ օրէն պիտի առնեմ Տիամանթօն, և անկէ ետք ձեղի պիտի չնեղեմ ո՛չ դրամի համար և ո՛չ ալ կնոջ համար : »

— « Իմ քոյրս, տէր, չի կրնար ուեէ տեղ երթալ առանց ինծի, պատասխանեց Անդրօնիկէն :

— « Շատ լաւ : Քեզ ալ կ'առնեմ, թէկ ոչ ինծի համար, այլ իբրև նւէր Պօլիս խրկելու : »

— « Պարոն ֆրանքուլիսը, տէր, չարունակեց Անդրօնի-

կէն, «իր աղջիկներուն վրայ միայն հեղինակութիւն ունի, ոչ մեր: Քանի որ մենք իր դժբախտութիւններուն պատճառն ենք, ձեզի կ'իմացնեմ, որ մենք այս գիշեր ուրիշ տեղ մը պիտի երթանք բնակելու, և ուր...»

— «Այդպէս մի՛ պատասխաներ, չամցած աղջիկ,» պոռաց իպրահիմ աղան, բարկութեամբ, ձեռքը եաթաղանին վրայ դնելով: Այս առւնէն չհռանաս, եթէ ոչ քու բարեկամներդ, կուլան ու Անկէրուքան կ'առնեմ նախ. և քու գլուխդ կը կտրեմ, եթէ թողուս որ ասոնք փախչին,» ըսաւ ան, խօսքը պարոն Ֆրանքուլիսին ուղղելով:

— «Աւա՛զ, աւա՛զ, ի՞նչ դժբախտութիւններ են ասոնք,» սկսաւ հայրը, լալով, երբ կոպիտ թիւրքը հաղիւ հեռացած էր դռնէն:

— «Լսեցէ՛ք,» ըսաւ Անդրօնիկէն. արցունքները օգուտ չեն ըներ: Բոնաբարումներէն խուսափելու համար պէտք է սուրով կուիլ թիւրքին դէմ, եթէ կրնանք. իսկ եթէ ոչ, խորամանկութեամբ:»

— «Ես ուրիշ միջոց չեմ տեսնար, աղջիկս, և ո՛րքան դժւար է որ մէկը մեռնի առատութեան մէջ,» հառաչեց պարոն Ֆրանքուլիս մազերը փետտելով:

— «Հաւ, այդպէս մի ըներ, դեռ այդ կէտը հասած չենք մենք,» ըսաւ արքատիացին:

— «Մեռնիլ, — լաւ, եթէ հիւանդ ըլլայի, բայց եթէ չեմ — գէշ բան է, իմ Տիափիօյնուքա:»

Շատ նեղութիւնով Անդրօնիկէն յաջողեցաւ հանդարտեցնել ընտանիքը:

— «Ես միաք մը յղացայ,» ըսաւ Անդրօնիկէն, «որը քիչ մը դժւար ու անհաճոյ է, բայց պիտի փրկէ մեզ, եթէ յաջողի:»

— «Ըսէ՛ք, ըսէ՛ք, օրիորդ փալիքարի,» ըսաւ պարոն Ֆրանքուլիս:

— «Տիամանթօն անմիջապէս պէտք է հիւանդ ըլլալ կեղծէ, և սարսափին ցնցումներ կրէ: Երկու երեք օրէն պէտք է ըսենք թէ մեռաւ ան, և հանդիսաւորապէս թաղենք: Այս ատեն թիւրքը խսմէթս է պիտի ըսէ ու այլևս հոս պիտի չգայ:»

— «Դաղափարը լաւ է,» ըսաւ պարոն Ֆրանքուլիս, իր գլուխը վերցնելով և ազատ չունչ քաշելով, «բայց կրնայ Տիամանթօն հիւանդանալ ու մեռնի կեղծել:»

— «Ես սքանչելի կ'ընեմ, աւելի լաւ է քան այդ դաղանին ձեռքը իյնալս. իսկ դո՞ւն, Անդրօնիկէն:»

— «Ես: Դուն իմ մասիս մի խորհիր: Թող ինծի դըպչելուփորձ մը ընէ որ տեսնայ, բայց սա ընենք և մնացածի մասին հիմա չխորհինք:»

Ներս կանչեցին Պօլիկարը վարդապետը, որուն պարզեցին ամէն բան, և որը խոստացաւ իր օգնութիւնը:

Տիամանթօն անմիջապէս սկսաւ իր գործին: Զանազան ծծմբային ջուրերով լւացւեցաւ, որպէսզի մեռելի գոյն ունենայ: Խառնեց մազերը, ճերմկցուց շուրթներն ու եղունգները, և ոսւները տաք ջուրի մէջ դրաւ: Միենոյն ատեն ծառայ մը իրկւեցաւ իպրահիմ աղային կանչելու:

— «Այս աղջիկը վախէն հիւանդացաւ, երբ լսեց որ դուք ձեր հարէմին մէջ պիտի տանէք զինքը,» ըսաւ պարոն Ֆրանքուլիս, մինչդեռ ընտանիքէն ոմանք հիւանդին օգնելով կ'զբաղէին և ոմանք ալ կ'ողբային:

Վարդապետն ու ընտանիքի բժիշկը անկողնին մօտ կանգնած էին:

Իպրահիմ իր մօրուքը շփեց, և խոժոռ դէմքով մը իր աչքերը գամեց Տիամանթօյին վրայ, որը թելկծիկի մը պէս տարածւած էր:

— «Լ'երթա՛յ: Կը պաղի՛,» աւելցուց պարոն Ֆրանքուլիս, աղջկան ձեռքը բռնելով:

Նաւապետն ալ դպչելով անոր, և զգալով որքան պաղէր ահմէթս շկամեցաւ այս աղջիկը ինծին, ըսաւ: Ապա դառնալով ողբացող Անդրօնիկէին, աւելցուց. «Ըսէ քրոջդոր ապրի և ես շպիտի մօտենամ իրեն այլևս:»

Գնաց աղան, ըսելով որ իրիկւան նորէն պիտի գայ տեսնելու թէ լաւացե՞ր է Տիամանթօն:

— «Ի՞նչ շուն,» ըսաւ պարոն Ֆրանքուլիս:

— «Քիչ մը համբերանք, քիչ մը գործ և ահա բանը լմնցած է,» ըսաւ Անդրօնիկէն:

— «Գնաց,» հարցուց Տիամանթօն: «Ես սկսայ հաւտալ թէ իսկապէս հիւանդ եմ,» ըսաւ ան, խնդալով:

Իրիկւան, երբ Իպրահիմ աղան տունը մատաւ, աղաղակներն ու ողբերը ցոյց տւին թէ Տիամանթօն չկար այլևս:

Ճերմակ զգեստ մը հագցուցած էին անոր, ու գլխուն վրայ պսակ մը դրած էին, և կապոյտ ժապաւէնով մը կապած էին իր ձեռքերը:

Վարդապետը անոր գլխուն մօտ կեցած՝ Սաղմոս կը կարդար մեռնողին վրայ և բժիշկը կը ջանար ուշքի բերել ըստ երեսոյթին ուշաթափ եղած Անդրօնիկէն ու Անկէրուքան:

— Մեռած է աղջիկը, ուրեմն, պարոն Ֆրանքուլիս,»  
ըստ աղան, «ղբալի տեսարանը դիտելէն ետք։  
— «Յանցանքը աղջկանն է, էֆէնտի, որ մեռաւ։»  
— «Այդ աւելի գէշ քեզի համար։»  
— «Ինչո՞ւ, էֆէնտի։»  
— «Որովհետեւ, այլ կու քու տունդ չգալու համար, սկսած հազար զրուշ համրես ինձի։»  
— «Ճասը հազար։ Ոչինչ չմնաց։ Իմ ունեցած բոլոր դրամս դուք առիք, միայն քիչ մը կալւած ունիմ։»  
— «Մակաչ, ուրեմն, և քիչ մը ստակ առ։»  
— «Ո՞վ կրնայ ինձի պատրաստ դրամ տալ։ Մեր ժողովուրդը որքան դրամ որ ունէր դուք առիք։»  
— «Ե՞րբ կը թաղէք աղջիկը։»  
— «Վաղը առտու կանուխ, էֆէնտիս։»  
— «Ես ինքս ալ պիտի հետեւիմ մասունքներուն, և մեր վերադարձին մնաք բարով պիտի մաղթեմ։ Եթէ տասը հազար զրուշը պատրաստ ունենաք, լաւ, եթէ ոչ Անդրօնիկէն ու Լուլան հետո պիտի տանիմ։»  
Սյապէս ըսելով, դարձաւ, ճշմարիտ միւսիւլմանի մը դանդաղութեամբ և անզգայութեամբ, գնաց։  
— «Եթէ ունենայի տասը հազար զրուշ կուտայի, բայց չունիմ,» ըստ դժբախտ մարդը վարդապետին, «բոլոր ունեցածս ան առաւ։ Օր մը չանցաւ առանց դրամ տալու անոր։»  
— «Մենք կը գտնանք, պարոն Ֆրանքուլիս։ Ես ու Պանդէլիսը կը գտնանք,» պատասխանեց վարդապետը։  
— «Կեցէք, ըստ Անդրօնիկէն, արկդին վաղելով։ Քանի որ այս խնդիրը Լուլային ու ինձի կը վերաբերի, իմ պարտքս կը համարիմ այս փոքրիկ գումարը տալու։ Ահաւասիկ հարիւր սպանիական ոսկի, որ գրեթէ եօթը հազար զրուշ կ'ընէ։»  
— «Իրաւի՞ դուք այդքան դրամ ունէիք ճեր քով։ Եթէ իմ բախտաւոր օրերուս մէջ գիտցած ըլլայի, կը խրատէի որ առևտուրի մէջ չահագործէիք ատ, և հիմա ատոր երկու անգամը ունեցած կ'ըլլայիք։»  
— «Հիմա, սակայն, աւելի ապահով է,» ըստ Անդրօնիկէն, ծիծաղով մը։ «Բայց յառաջ, պարոններ, յառաջ։ Օր մը ևս, և պիտի ազատինք այս վայրենի գաղանէն։»  
— «Քեզ պիտի չչողոքորթեմ, օր. Անդրօնիկէ, բայց եթէ դուն այս տան մէջ չըլլայիք, մենք բոլորս ալ վախեր.

նէս մեռած պիտի ըլլայինք։ Թող որ գովեմ քեզ ճիշդ քու հօրդ պէս, ինչու որ արժանի ես, և թող որ գրկեմ քեզ։» Իր բազուկները մեզմիւ բոլորելով աղջիկը, հայրական համբոյր մը տւաւ անոր։

Առաւօտը արշալուսեց, և յուղարկաւորութեան պատրաստութիւնները սկսան։ Ցաւալի է որ անոնք այսպիսի հանդիսաւոր կրօնական արարողութիւն մը նւաստացուցին։ Բայց և այնպէս, իրողութիւնն այն է որ անոնք, բոլոր միւս թշւառ և խղճալի քրիստոնեայ հպատակներուն պէս, ստիպւած էին ձեռնարկելու ամէն միջոց իրենց բռնակալին սուրնու ցանկութիւնը խարելու համար։

Յուղարկաւորութեան մէջ էր Լուիժի Քասթէլին, սգաւորի հագուստ հագած և աղու մը պէս արտասւելով։

Խորահիմ աղան, քիչ ետք, պարոն Ֆրանքուլիսին տունը վերադարձաւ։ Երբ առաջարէն կերաւ ու խմեց, տասը հազար զրուշը առաւ և մնաք բարով մաղթեց իր խումբին, — ոչ թէ որովհետեւ կղզիէն կը մեկնէր, այլ որովհետեւ մտադիր էր ուրիշ տուններ այցելել, քանի որ պարոն Ֆրանքուլիս հիմա բոլորովին կողոպտւած էր։

◆ ◆ ◆

Գ. Գ. Ի. Ր. Ք.

—ο—

Ա. ԳԼՈՒԽ

Պ ա ր թ է ն օ ն ի Տ օ ն լ

Այս հազար թիւրքերու գործած բռնաբարութիւնները ստիպեցին բնակիչները օգնութիւն աղերսել Բ. Դունէն։ Վերջապէս Տիվանը իրբե կղզիին կառավարիչ խրկեց Վէհճէթ փաշան, հարիւր կանոնաւոր զինւորներով։ Արիւնար-ըու և ամէնավատ հակումներու տէր մարդ մըն էր առ։

Քիչ ետք իլիզօղլուն եկաւ իր հազար հետեւորդներով։ Հալածեց պաշիպօղուքները, և կարճ ժամանակամիջոցին մէջ դադրեցուց կառավարչին աւերումները։ Իպրահիմ աղան ալ մեկնեցաւ կղզիէն, նախ իր նաւը բեռցնելով աւար-ներով։

Ցաջողութեան արեգակը սկսաւ նորէն փայլիլ անցեա-լին պէս։ Անցեալի կանոնաւոր կեանքը մասամբ վերա-դարձաւ, և բնակիչները երբեմն երբեմն կը նստէին իրենց դուռներուն առջև։ Արտաքին երկոյթները ցոյց կուտային թէ փոթորիկը դադրած է, կամ թէ կայծակները հեռու-ները կը զարնէին։

Պղատօն եպիսկոպոսէն զատ միջնաբերդին պատանդնե-րը ամսէամիս կը փոխւէին։ ուրախառիթ լուրը հասաւ թէ թրքական նաւատորմը մեկնած է Պոլսէն դէպի Եգեան ծովը՝ խառնակութիւնները հանդ արտեցնելու և ուղղութեան բե-րելու զինւորապետներուն խայտառկութիւնները։ Քիոսցի-ները սկսան յուսալ և հանգստանալ։

Սակայն այս առերևոյթ բարելաւումը ուրիշ կերպով կը մեկնէր երկելիններէն։

Վէհճէթ փաշան տարապայման տուրքեր դրաւ հան-րային գանձուն վրայ, ահագին փոխառութիւններ պահան-ջեց, և արգիլեց ծովեղբեայ նաւերուն ճամբորդութիւնը, առարկելով թէ կրնան գերի բռնւիլ յայն նաւատորմէն։ Ասոնցմէ զատ ստիպեց հինգ հարիւր գիւղացիներ որ գոր-ծեն փոս մը փորելու և պահականոցներ ու շտեմարաններ չինելու միջնաբերդին համար։

Սուտ թաղումէն ետք, Տիամանթօն անմիջապէս փո-

խագրւած էր գերեզմանատունէն։ և Ֆրանքուլիսի ամբողջ ընտանիքը քաշւեցաւ կղզիին ներսերը հեռաւոր տան մը մէջ որ իրենց կը պատկանէր։ Հոն խաղաղութեամբ ան-ցուցին 1821-ի ձմրան երկար գիշերները։ Այնպէս տարա-ձայնւած էր թէ այդ ընտանիքը մեկնած էր Քիոսէն քանի մը ամիս առաջ։ Ամէն մարդ կը յիշէր անոնք իրենց առա-տաձեռնութեան համար, ինչպէս նաև Անդրօնիկէի և Տիա-մանթօլի պատճառով, որոնց գեղեցկութիւնը այնքան յու-ղում առաջ լերած էր։

Այսպէս էր իրերու վիճակը երբ 1822-ի բարեկենդանը և Պարթէնօնի տօնը մօտեցաւ։

Լուիձի Քասթէլին օր մը հասարակաց դպրոցը եկաւ։ այդ ատենները գրեթէ ըոլորովին աշակերտները ձգած գա-ցած էին, և խնդրեց տեսնել Պոլիկարը վարդապետը։

«Ես եկայ, հայր,» ըսաւ գողդովուն ձայնով մը, խոստովանելու քեզի իմ մեծ ոճիրս։ Ես անոր գերեզմանը գացի և պղտիկ տղու մը պէս լացի։ Իմ ոճիրս այն է որ իր մասին գիշ բաներ տարաձայնեցի, թէ և ինքը անմեղ էր։ Այս գիշեր ես պիտի թողում քաղաքը և Զմիւռնիա մեկ-նիմ, և կը փափաքիմ քեզի տալ այս երեք հարիւր դրուչը, որ իմ կահկարասիներուս ծախւելէն գոյացեր է, որ բաշխես աղքատներուն և Տիամանթօին հոգուն պատարագ մատու-ցանես։»

Կաթօլիկը խօսած պահուն դառն արսասուք կը թափէր։ Վարդապետը մեծապէս զգածւեցաւ, և հոգեոր միթթա-րութիւններ տւաւ անոր։ Միենոյն իրիկունը ժամը իննին Քասթէլին մեկնեցաւ կղզիէն դէպի տաճիկ կառավարու-թեան մայրաքաղաքը։

Մէկը որ տեսած չէ Պարթէնօնի Տօնը չի կրնար հաս-կնալ թէ որքան լարգաւած էր Քիոս՝ յեղափոխութենէն առաջ։

Մէծ վիսկասան մը ըսած է թէ «պարեր, երգեր, նւագ, և տօներ տմէնալաւ հայելիններն են որ կրնան ցոլացնել ժո-ղովրդի մը հոգին»։

Պարթէնօնի տօնը, իր երաժշտական գործիններով և պարերով, իր անուշեղէններու և պտուղներու առատու-թիւնով կը բնորոշէր այդ բաղմազբաղ և անկոււասէր ժո-ղովրդը, որ իսլամական բարբարոսութիւնը պիտի գտնէր այնքան անպարասատ, և պիտի կոտորէր ամէնքն ալ։

Պարթէնօն չի նմանիր ո՛չ նւիրական անտառներուն, որ

այնքան բազմաթիւ են Պէլօպօնէսի մէջ, ոչ այ Հռոտոսի վիպական հեղեղատներուն, ուր ծառերը կը ծանրաբեռնւին պտուղներով և վայրենի թուփերը կը տեղափոխւին արագահոս գետին փրփրացող ջուրերուն քով։ Միօրինակ ձոր մընէ ան, խորունկցած լեռնային հեղեղէ մը, չոր և քարուտյատակով, զուրկ բնական հրապոյրէ։ Այս տօնի ամբողջ ուրախութիւնները բնութեան հրապոյրներուն չէ որ կը պարտին, այլ մարդուն մտցուցած նկարագիծներուն։

Մարդիկ կը բերեն իրենց ուտեստն ու գինին, իրենց նւագները, կապերտները և վրանները և չորս հինգ ընտանիքներով միասին կը խմբւին նշենիներու տակ։ Կիները չէն ու ուրախ և չափազանց գւարճառէր, իրենք դիրենք ծաղիկներով կը պանէին և մանուկներու պէս իրար կը հետապնդէին։ Հովզմէտական խաղը շատ ժողովրդական էր այդ ատեն։ Հոս կարելի էր տեսնել խրախճառէր բազմութիւն մը, և հոն ընկերներ ոստոստելով՝ չորս թելէ ջութա։ Կին, կամ սանդուրի, կամ քնարի, կամ սրինդի, կամ ծնդղայի ծայնին, և ուրիշ տեղ ալ ուրիշներ՝ որոնք կ'երգէին կամ խաղեր կը խաղային։ Ծպտումները և արւեստական հալաւնները, անդադար շարժումներով և պէսպէսութիւններով տեսարանը աւելի յափշտակիչ և զմայելի կընէին։ Օրերով կղզիի ամբողջ բնակչութիւնը ինքզինք ուրախութեան կուտար։

Պարոն Ֆրանքուլիսի ընտանիքը հինգ ամիս անցուց ալսուր և միօրինակութեան մէջ։ Իր աղջիկները թոյլուութիւն խնդրեցին իրմէն Անդրօնիկէին և Տիամանթօյին հետ, դիմակներ անցնելով, տօնախմբութեան երթալու։

Նախ մերժեց հայրը, վախնալով որ կրնային ճանչցւիլ, վերջապէս ներողամիտ հայրը չկրնալով դիմադրել անոնց աղերսներուն՝ այսպիսի անմեղ զւարճութեան մը համար, — համաձայնեցաւ, պայմանով որ անոնք բնաւ, ո՛եէ պարագայի տակ, վար չառնեն իրենց դիմակը։

Անդրօնիկէն առնավուտի զգեստ հագաւ, կուլան եւրօպական բժիշկի մը պէս հագւեցաւ, Անկէրուքան՝ մակեդոնացի զինորի մը պէս, Տիամանթօն՝ հրեայ մանրավաճառի մը պէս։ Պանդէլիս և Լորէնցիս եւրօպացի աղնւականներ ձւացան, — հանդերձ մը որ իսիստ սակաւագիւտ էր Քիոսի մէջ այդ ատենները։

ՊՃնւած զանդակներով և ծաղկեփունջերով, նստան մատսկ ձիերու վրայ, և սպասաւորութեամբ գիւղացի ծառա-

ներու, սրտնք սրինգ ու տաւիլ կը նւագէին, պարթափօրի մը պէս, մատան Պարթէնօնի հովիաը։

— «Եկո՞ւր տես այս օտարականները,» այս էր ընդհանուրին րացագանչութիւնը անոնց ժամանումէն ետք։ Ուրիշ վայրկեանի մը անոնք բոլորն ալ պաշարւած էին դիմակաւորներէ։

— «Ի՞նչ է ատ։»

— «Ո՛չ, ասոնք այն ժողովրդին կը նմանին, կ'ըսեմ, որոնք Թրիփոլիցան դրաւեցին։ Զգուշացէք անոնց ատըրձանակներէն։»

— «Մարտուքէ, նայի՛ր այս Փրէնկ գլխարկներուն։»

Հոս սոսկալի աւազակ մը կալ,» աղաղակեց կաթօլիկ մը։ Անդրօնիկէին դառնալով ըսաւ, «Խօսեցէ՛ք. խնդրեմ, երկու բառ յունարէն, ձեր արտասանութիւնը լսելու համար։»

— «Զգուշացիր, կ'ըսեմ, թէ ո՛չ գլուխոդ կ'իյնայ իմ գնդակով։» Մինչդեռ կը խօսէր, Անդրօնիկէն արական շեշտ մը դրաւ իր ձայնին մէջ և ձեռքը սուրին վրայ տարաւ։

— «Այդ անձը քիոսցի մը չէ։ Ան խկապէս րումէլցի է,» աղաղակեց կաթօլիկը, ետ ընկրկելով։

— «Աժա՞ն կուտամ։ Մկրատնե՛ր, զմելինե՛ր, ժոկինե՛ր, տսեղնե՛ր, գնդասեղնե՛ր, վենետիկեան հայելինե՛ր,» կանչեց Տիամանթօն, կապիկելով զմիւռնիացի և պօլսեցի հրեաներու բեկրեկումները։

Տիամանթօն մէջքը կը կրէր պնակ մը այս առարկաները պարունակող, և սանձէն բռնած կ'առաջնորդէր էշ մը, որուն վրայ հաւասարակշռուած էին երկու զամբիւղներ չոր ու կանանչ պտուղներով լեցուն։

— «Լա՞ւ բժիշկ, լա՞ւ բժիշկ,» աղաղակեց լուլան, իր կարգին։

— «Տես, ասոնք քաղաքացի հրեաներ են, որոնք մեր խեղճ մետրօպոլիտը վզէն քեշնեցին։»

Դեղջուկները խմբւեցան Տիամանթօյի շուրջը, բոլորն ալ հարցեր ուղղելով անոր։

— «Բաղաքէ՞ն կուգաք, հրեայ,» հարցուց մէկը։

— «Ա՛չ, եթէ ատ խկական հրեայ մը ըլլար,» բացադանչեց ուրիշ մը։

— «Սկզ խաղող, ճեղմա՛լ խաղող, Պալթաճիկի թո՛ւզ, սեխե՛ր, լեմոններ, նարինջներ,» շարունակեց Տիամանթօն, ամբոխին մէջ նետելով իր պտուղները։

Նոյն պահուն, երբ ամբոխը կը խմբւէր այս երիտասարդներուն շուրջը, վէհճէտ փաշան վրայ հասաւ, ճերմակ ձիու մը վրայ նստած, որու սանձէն բռնած էին երկու ափրիկեցի: Փաշան բոլորովին կանանչ հագուստ մը հագած էր, և հարիւր զինուրներ կը հետեւէին անոր:

Իր գուրս ցցւած դէմքը, թխամորթ այտերը, փոքրիկ կրակոտ աչքերը, և իր կարթածեն քիթը ցոյց կուտային իր նկարագրին վայրագութիւնը:

Իր ներկայութեան սարսափը ընդմիջեց ուրախ ղքօռանքը: Բայց, հրամայեց ան որ շարունակեն, ըսելով թէ ինքը չէր փափաքէր խանգարել զանոնք: Ուստի ուրախութիւնը կրկնապատկեցաւ և բոլորն ալ սկսան մրցիւ իրարու հետ՝ բռնակալը հաշտեցնելու համար:

Անմիջապէս սկսան հոռվմէական խաղը: Որը աւելի զւարթալի ընելու համար, ստիպեցին հրեայ մանրավաճառը որ բաժին ունենայ:

Քիոսի ներկայ հոռվմէական խաղը հետաքրքրական է և չնորհալի, բայց հաւանաբար քիչեր գիտեն թէ զօմէրի ժամանակներէն մնացած է ան:

Երիտասարդ տղաներ ու աղջիկներ շրջանակ մը կազմեցին: Իրենց գլուխը կը կենայ ամէնադեղեցիկը, խումբին թագուհին, իր աջ ձեռքին մէջ թաշկինակ մը ծածանցնելով, և ձախ ձեռքով կը կառավարէ երիտասարդներու առաջնորդը: Աղջիկը կ'սկսի կամաց և վեհապանծ քայլելերով, մինչդեռ նւագը, խաղաղ սկիզբէն, կը հետեւի աղջկան շարժումներուն յարածուն արագութեամբ: Ան կը մօտենայ իր ընկերոջ երես երեսի, ապա օդային ոլորտներով կը ցատկէ շրջանակին մէջ տեղ, և վերջապէս կ'անցնի պարողներու կամարակալ կղպւած ձեռքերու տակէն:

Տիամանթօն, զւարթ և արագաշարժ, շարունակեց պարել իր հրէական լայն զդեստով՝ հեղնելով և ծաղրելով հրէական արտասանութիւնը: Պարէն ետք սկսաւ բարբիկ մը պէս բարձրածայն սաղմոս կարդալ, յետոյ հրեայի մը պէս մանր իրեղէններ ծախել, և հրեայի մը պէս ճամբորդները առաջնորդել: — Խանդավառեց ամբոխը, և հրապուրեց վէհճէտ փաշան:

Իգուր Սնդրօնիկէն փսփսաց անոր ականջին, այնքան յանդուգն չըլլալ, որովհետեւ ամբոխը հետաքրքրւած էր գիտնալ թէ ովքեր էին իրենք: Տիամանթօն այնպիսի մը զիչ բնաւորութիւններ ունէր, որ ոչ գատողութիւն և ոչ

ալ խոհականութիւն կրնային արգիլել ուրախութեան ատեն:

— «Դուն մա՞րդ մըն ես թէ կին մը,» հարցուց վէհճէտ փաշան:

— «Ես աղքատ հրեայ մըն եմ, Պօլսոյ Պալաթէն,» պատասխանեց Տիամանթօն, կատարեալ թիւրքերէնով.

— «Դուն ինձմէն լաւ թիւրքերէն կը խօսիս,» բացագահչեց զւարթ փաշան:

— «Քառասուն տարի ես Պօլսոյ բնակեցայ, և պէտք չէ՞ որ լու թիւրքերէն խօսիմ:»

— «Զայնդ մանկամարդ կնոջ մը ձայնին կը նմանի: Ծիտակը ըսէ կին մը չե՞ս:»

— «Միրքատոս կը կոչեն դիս, ինչպէս կրնամ կին մը եղած ըլլալ:»

— «Քու անունդ Միրքատոս է, որովհետեւ դիմակ մը ունիս: Ի՞նչ է անունդ, հրեայ, առանց դիմակի:»

— «Յովսէփ:»

— «Կատակը մէկդի: Ի՞նչ է անունդ,» հարցուց կառավարիչը աւելի խոժոռագէմ:

— «Յովսէփ: — Միրքատոս՝, զմելինե՛ր, մախարանե՛ր,» Տիամանթօն նորէն սկսաւ հրեայի մը պէս: Բարեկելով կառավարչին՝ ջանաց ետ քաշւիլ, հասկնալով վերջապէս իր զիրքը:

— «Կեցի՛ր, կեցի՛ր, հրեայ: Ծիտակը ըսէ ինծի,» հրամայեց վէհճէտ փաշան աւելի բարկացած:

— «Մարդ մըն եմ, տէր իմ:»

— «Այդպէս չես կրնար խարել ինծի: Զէ՛, հրեայ — Հիտակը՛:»

— «Մարդ մըն եմ, տէր իմ:»

Տիամանթօյի պատասխանած սկսան գեղջուկներէն մէկը, կառավարչին հետաքրքրութիւնը յագեցնելու համար, աղջկան ետեւէն կամացուկ մը մօտեցաւ և քակեց դիմակին կապերը: Աղջկան կարմրափայլ դէմքը զարմացուց կղզիին կառավարիչը: Տիամանթօն սուր ճիչ մը արձակեց և փախաւ:

— «Ո՞վ արտօնեց քեզի այդ բանը ընելու,» հարցուց փաշան գիւղացուն:

— «Որպէսզի տեսնայիք դայն, Էֆէնտի:»

— «Երկու հարիւր հարւած տէք անոր ոտներուն, ապա ականջներէն կապեցէք նշենիին մինչև որ բարեկենդանը վերջանայ,» հրամայեց անդութ վէհճէտ փաշան իր թիկ-

նապահներու հրամանատարին, և առաջ քշեց իր ձին :

Բարեկենդանը արագաբար խանդարւած էր երկու պատճառով : — գեղջուկին ողբը, և այն լուրը թէ մեռած և թաղւած Տիամանթօն վերակենդանացած է : Յուզւած քիոսցիները, թէ կէսօր էր դեռ, շտապեցին դէսի տուն :

Վէհճէտ փաշան Տիամանթօյի լեզուին մէջ նկատեց այն կատարեալ թիւրքերէնը, որ յատուկ է մհծ հարէմներու տիկիններուն, և որը Տիամանթօն սորւած ըլլալու է անպատճառ Սլի փաշայի քրոջ Զայնիմայի քով մէծցած ըլլալուն : Անկարելի էր անոր լեզուն ու աեսքը ուեէ բանի մը վերագրել : Փաշայի գլխուն մէջ այն միտքը ծագեցաւ թէ արդեօք թիւրք կին մը չէ՞ր աս, որ անպատելով իր կրօնքն ու ընտանիքը և հրեական հագուստ հագած եկած էր կեալուրներու բարեկենդանին : Ուզեց, ուրեմն, նորէն մօտենալ անոր և աւելի գոհացուցիչ քննութիւն մը սկսիլ, երբ յուզումի երրորդ պատճառ մը խառնաշ փոթութիւն և սարսափ տարածեց զւարճացողներուն մէջ, որոնք ժամ մը առաջ այնքան ուրախ էին :

Սամոսցիներու առաջապահ գնդին ժամանումն էր այդ : Անոնք կուգային փշրել բնակիչներու շղթաները և աղատել զանոնք թիւրք լուծէն : Կառավարիչը կարծեց թէ առաջացող թշնամու բանակը շատ մէծ է : Շուտափոյթ ճամբայ ինկաւ բերքերթալու իր մարդոցմէ մէկուն պատւիրելով որ գաղտնապէս հետեւ հրեային և աեղեկանայ անոր բնակարանը :

Բ. Գլուխ

Ա. Ն Թ Օ Ն Ի Ո Ո Վ Ո Ւ Ր Ն Ի Մ Ո

Քիոսի պայծառ օրերը վերջացան այդ տօնախմբումով : Անոր վճիտ երկինքը և զմայլելի հօրիդօնը արագաբար կը մթագնէր մութ և արագահաս ամպերով :

Քառասուն օրւայ Մէծ Պահքը սկսաւ, — աղօթքի և ապաշխարութեան այդ կարճ ժամանակամիջոցը, քրիստոնեաներու կողմէն, երբ բարեկենդանի զբոսանքներն ու պըզտիկ յիմարութիւնները կը մոռցէին : Մէծ Պահքը սկսաւ կասկածութեան առաջանական միջուկը կը մոռցէին ահարկու զօրութիւնով, ինչ որ կրնային ըրին կղղիէն հեռանալու համար :

Վէհճէտ փաշան, պատանդներու ամսական փոփոխման

առեն, հիները շարձակեց, այսպէսով իր բանաարկեալներու թիւը ութսուն և հինդի բարձրացուց : Դոհ չմնալով այս քանով, վար դրաւ նաև հինդ հարիւր գիւղացիները, որոնք կ'աշխատէին բերդին մէջ :

Մարտ քսան և երեքին երկու հազար սամոսցիներ — Քիոսի ինքնակոչ աղատարարները — ժամանեցին Անտօնիոս վուրնիասի և Լիկուրքոս Լողոթէտիսի հրամանատարութեան տակ, և ցամաք ելան :

Անտօնիոս վուրնիաս, Քիոսի Պարպառիա գիւղէն, խըմբագետ մը Նափոլէօնի բանակին Եգիպտա-Պրանոսական Արկենեան որտորդ բաժնին — տղէտ, թեթևգլուխ, ստորմարդ մը : Խոլի վիճելու և գինիի, յամառ իր ծրագիրներուն մէջ, աւելի անփոյթ և անբարտաւան էր քան բնականէն քաջ, սնապարծ, հայրենասիրութեան քօղին տակ հոմբաւի անսանձ ծարաւ մը ծածկելով, այնպէս էր Քիոսին, ինչպէս վասիլիոս կարավիաս էր Տրակայանային և Նւիրական Լէգէօնին : Ամբողջ պատմութեան մէջ աւելի ցաւալի կատակերգութիւն մը խողցւած չէր քան այս երկու բախտախնդիրները իկարեան ծովու պայծառ երկնքին տակ :

Քանի մը օրէն քաղաքներու քիչ վախկառները և քանի մը գիւղացիներ, զինւած լախտերով, կացիններով, յօացներով և խոհանոցի ու աղարակի կան կարասիններով, ճամբարայ ինկան վուրնիասի հետեւորդներուն հետ՝ յարձակելու բերդին վրայ :

Ասոնք ոչինչ գլուխ չբերին, սակայն թիւրքերը յարձակում շփորձեցին, սպասնով զօրաբանակին որ կ'ակնկալէին փոքր Ասիայէն : Ութը կամ ինը օր անցեր էին սամոսցիներու ժամանումէն իվեր, և ոչ մէկ օգուտ չէր հասէր : Վէհճ մըն ալ ծագեցաւ երկու հրամանատարներու միջեւ վուրնիաս ուղեց հրամանատարութեան աստիճանէն ցատքել սպարապետութեան աստիճանին : Բնակիչները, ենթակայ աւազակութեան և տռեանդումի, և զգալով որ թիւրքերը կը ժամանէին ահարկու զօրութիւնով, ինչ որ կրնային ըրին կղղիէն հեռանալու համար :

Պ. ԳԼՈՒԽ

Պ ա ր ո ն Ֆ ր ա ն ք ո ւ լ ի ս ի Զ ե ր բ ա կ ա լ ո ւ մ ը

Պ ա ր թ է ն օ ն ի տ օ ն է ն ե ր կ ո ւ օ ր ե տ ք , պ ա ր ո ն Ֆ ր ա ն ք ո ւ լ ի ս և ի ր ե ղ ր ա յ ր ը Պ ա ր ա ս ք է վ ա ս մ է կ տ ե ղ կ ը ծ խ է ի ն պ ա ր տ է զ ի ն մ է ջ :

— « Ֆ ր ա ն ք ո ւ լ ի ս , մ ե ն ք պ է տ ք է վ ա խ ի ն ք : Ե կ ո ւ ր թ ո վ ո ւ ն ք մ ե ր հ ո ղ ե ր ն ո ւ ս տ ա ց ւ ա ծ ք ն ե ր ը թ ի ւ ր ք ի ն , ը ս ա ւ Պ ա ր ա ս ք է վ ա ս , « և վ ա խ ի ն ք մ ե ր կ ե ա ն ք ը փ ր կ ե լ ո ւ հ ա մ ա ր : »

— « Ի մ վ ա խ ի ա ք ս ա լ ա տ է , Պ ա ր ա ս ք է վ ա ս , բ ա յ յ ո ՞ւ ր է ն ա ւ ո ր վ ա խ ի չ ի ս : Ե ս ո չ մ ի ա յ ն ի մ բ ո լ ո ր ս տ ա ց ւ ա ծ ք ս կ ո ւ տ ա մ վ ա խ ս է լ ո ւ հ ա մ ա ր , ա յ լ ե գ լ ս ա ր կ ս ա ն գ ա մ : »

— Մ ե ն ք կ ը գ տ ա ն ա ն ք ն ա ւ մ ը : Թ ո ղ մ ն ա ց ա ծ ս ա մ ո ս ց ի ն ե ր ն ա լ գ ա ն և մ ե ն ք կ ը վ ա ր ձ ե ն ք ա ն ո ն ց ն ա ւ ե ր է ն մ է կ ը ո ւ կ ը վ ա խ չ ի ն ք : »

— « Պ ա ր ա ս ք է վ ա ս , խ օ ս ք ը մ է ջ ե ր ն ի ս , ե ս գ է շ գ ա ղ ա փ ա ր մ ը ո ւ ն ի մ ո ր զ ի ս կ ը կ լ մ ծ է , թ ո ղ Ա ս տ ւ ա ծ զ ի ս ս խ ա լ հ ա ն է , բ ա յ յ ե ս կ ը վ ա խ ն ա մ ո ր մ ե ն ք ա ն հ ո ւ ն ա լ է ս պ ի չ ա ր շ ա ր ւ ի ն ք ե թ է վ է հ ա ճ է տ ը գ ի տ ն ա յ թ է մ ե ն ք հ ո ս ս լ ա հ ւ ը տ ա ծ ե ն ք և չ ե ն ք մ ե կ ն ա ծ Ք ր ո ւ է ն :

— « Ա հ ա ր ե կ ա ծ ե ս դ ո ւ ն , ե ս ա յ դ պ ի ս ի բ ա ն է մ ը չ ե մ վ ա խ ն ա ր , և ո ւ ս ա լ ի , ա տ կ է զ ա տ , ի մ Ֆ ր ա ն ք ո ւ լ ի ս ս , մ ե ն ք ք ի չ մ ը ն ա լ ծ ե ր ե ն ք , ե կ ո ւ ր ա ղ ա տ ե ն ք ա ղ ջ ի կ ն ե ր ը և մ ե ն ք մ ե ո ւ ն ի ն ք ա ղ գ ի ն հ ա մ ա ր : »

— « Ի ր ա ւ ե ս , Պ ա ր ա ս ք է վ ա ս , բ ա յ յ ե ս կ ը ն ա խ ը ն ա ր ե մ ա պ ի լ ք ա ն թ է մ ե ռ ն ի լ ո ւ է ժ ա մ ա ն ա կ ի : »

— « Բ ա յ յ ի ն չ կ ր ն ա ն ք ը ն ե լ Ա ս տ ա ծ ո ւ կ ա մ ք ի ն դ է մ ։ »

— « Ա յ դ պ է ս ո ւ ր ե մ ն , վ ս տ ա ՞ հ ե ս ո ր պ ի տ ի ս պ ա ն ն ե ն մ ե զ ի , հ ա ր ց ո ւ ց պ ա ր ո ն Ֆ ր ա ն ք ո ւ լ ի ս ս , ս ա ր ս ա փ ա հ ա ր , և վ ե ր ց ա տ ք ե լ ո վ :

— « Ե ս վ ս տ ա կ չ ե մ , բ ա յ յ ե ր ք ա տ ե ր ա ղ մ ը կ ը չ ա ր ո ւ ն ա կ ի , ա մ է ն բ ա ն կ ա ր ո ղ է պ ա տ ա հ ի լ : »

— « Բ ա յ յ յ , Պ ա ր ա ս ք է վ ա ս , ի ն չ պ է ՞ ս կ ր ն ա ն ք վ ա խ չ ի լ : Փ ա խ չ ե լ է ա ռ ա ջ մ ե ն ք պ ի տ ի ձ ե ր ք ա կ ա լ ւ ի ն ք , և Ա ս տ ւ ա ծ մ ի ա յ ն գ ի տ է թ է ի ն չ պ ի տ ի ք ա շ ե ն ք : »

— « Ն ս տ է , ն ս տ է , ե ղ ր ա յ ր : Ա յ դ ք ա ն մ ի վ ա խ ն ա ր և զ ի ս ա լ մ ի վ ա խ ց ն ե ր : Ա մ բ ո ղ ջ օ ր ո ւ գ ի շ ե ր ե ր ա ղ ն ե ր տ ե ս ա ծ ե ս դ ո ւ ն : ի ն չ ո ր Ա ս տ ւ ա ծ կ ա մ ե ց ե ր է թ ո ղ պ ա տ ա հ ի : Դ ո ւ ն ո չ մ է կ ի ն գ է շ ո ւ թ ի ւ ն չ ե ս ը ր ե ր , ո չ ա լ ե ս , և ի ն չ ո ւ ո ւ ր ե մ ն , ա յ ս ք ա ն կ ը վ ա խ ն ա ք : »

— « Ի ր ա ւ ե ս , Պ ա ր ա ս ք է վ ա ս , հ ո ՞ն է մ ե ր մ ե ծ Տ է ր ը :

Մ ա տ ն ա ն ի լ ը ր ա ւ ե ր կ ի ն ք ը ե ր ի ց ս խ ա կ ն ք ե լ ո վ :

Ա ս ո ն ց խ օ ս ա կ ց ո ւ թ ի ւ ն ը ը ն դ մ ի ջ ե ց ի ն Ա ն դ ր օ ն ի կ է ն , Տ ի ա մ ա ն թ օ ն , պ ա ր ո ն Ֆ ր ա ն ք ո ւ լ ի ս ի ա ղ ջ ի կ ն ե ր ը և Տ ա ն ի մ ա ր ք ա յ ի դ ե ս պ ա ն ի ն ը ը ն տ ա ն ի ք ը : Ա յ ս գ ե ս պ ա ն ը տ ա ք հ ա մ ա կ ի ր մ ը ն է ր յ ո յ ն յ ե ղ ա փ ո ւ թ ե ա ն :

— « Ի ՞ ն չ լ ո ւ ր , պ ա ր ո ն , » հ ա ր ց ո ւ ց Ֆ ր ա ն ք ո ւ լ ի ս , ա ն ո ր գ ա լ ո ւ ն պ է ս :

— « Ո չ ի ն չ , տ է ր , ա յ ս վ ա յ ր կ ե ն ի ս : Ա մ է ն բ ա ն լ ա ւ կ 'ե ր թ ա յ : ի ն չ պ է ս գ ի տ է ք ս ա մ մ ո ս ց ի ն ե ր ո ւ ա ռ ա ջ ա պ ա կ ա կ ա լ գ ո ւ ն գ ե ր է ն ո ւ ա մ ա ն ք ժ ա մ ա ն ա ծ ե ն և ք ա ն ի մ ը օ ր է ն կ 'ա կ ն կ ա լ ե ն ք մ ն ա ց ա ծ ը , ա մ բ ո ղ ջ ը գ ր ե թ է ե ր կ ո ւ հ ա զ ա ր ե ն , Ա ն տ օ ն ի ո ս վ ո ւ ր ն ի ա ս ի հ ր ա մ ա ն ա տ ա ր ո ւ թ ե ա ն տ ա կ ի : Թ ի ւ ր ք ե ր ը լ ս ե ց ի ն ա տ , վ ա խ ց ա ն և ս կ ո ւ ա ր ա ս տ ա ս տ ւ ի լ :

— « Ի ՞ ն չ տ ե ս ա կ մ ա ր դ է ա յ ս վ ո ւ ր ն ի ա ս ը : Կ ը ճ ա ն չ ն ո ՞ ք : »

— « Ե գ ի պ ա տ ո ս է ր ա ն Պ ա ր ա փ ա ր թ ի հ ե տ : Ք ի ս ո ս ի մ ը ն է , Պ ա ր ա լ ա ր ի ա փ ի ւ դ է յ ն :

— « Պ ա ն ա փ ա ր թ ի ն հ ե տ Ե գ ի պ ա տ ո ս է ր ա ն Պ ա ր ա փ ա ր թ ի ի ո ւ թ է ր ը հ ա մ ր ո ւ ր ե լ ո ւ տ : Պ ա ն ա փ ա ր թ ի ի ս մ բ ա պ ե տ ա ր ը : Հ ի մ ա կ ը տ ե ս ն ա ք թ է ի ն չ պ է ս պ ի տ ի յ ա ջ ո ղ ի յ ո յ ն ա պ ս տ ա մ բ ո ւ թ ի ւ ն ը : Դ ո ւ ք լ ա ւ է ժ ա մ ա ն ա կ ե կ ա ք , ս ի ն ի օ ր վ ո ւ ր ն ի ա ս ո , մ ե ր կ զ ի ն ի : Ո ւ ր ե մ ն ո վ օ ր է ր վ ա փ ա ր թ ի կ ր ն ա յ փ ա խ չ ի լ , և ո վ օ ր մ ն ա յ պ ի տ ի չ վ ա խ ն ա յ , ա ղ ա ղ ա կ ե ց ա ն ա շ ք ե ր ը ե ր ի ն ք վ ե ր ց ն ե լ ո վ :

— « Վ մ բ ո ղ ջ ի ս ո ւ մ ր ը խ ա ն դ ա վ ա ս ո ւ թ ի ւ ն ո վ է ր վ ա յ լ է ր , ե ր բ ե ր է ք գ ի ն ւ ա ծ տ ա մ ի ն ե ր ե ր կ ց ա ն ս պ ա տ է զ ի ն մ է :

— « Հ ո ՞ն է Ֆ ր ա ն ք ո ւ լ ի ս ը : Զ ե ղ մ է ս ո ՞ր մ է կ ն է Ֆ ր ա ն ք ո ւ լ ի ս ը , » հ ա ր ց ո ւ ց ա ն ո ն ց մ է շ է մ է կ ը :

— « Վ ա ր ա ն ք ո ւ լ ի ս ը հ ո ս չ - չ - չ - է : »

— « Ե ս վ ս տ ա կ ե մ օ ր դ ո ւ ն ե ս : Մ ի վ ա խ ն ա ր : Մ ե ն ք ե կ ա ծ չ ե ն ք բ ա ղ է վ ս ա ս ե լ ո ւ տ : Ը ն դ հ ա կ ա ռ ա կ ը , վ է հ ա ճ է տ փ ա շ ա ն մ ե զ ի լ ի ր կ ե ց ք ո ւ լ ա ւ ո ւ թ ե ա ն գ է ա մ ա ր : »

— « Ի ր ա ւ : ի ն չ կ 'ո ւ դ է ա ն : Դ - գ - գ - ր ա ՞ մ : Ե ս ո ւ ր ա խ ո ւ թ ե ա մ բ ի ն չ օ ր ո ւ ն ի մ : »

— «Դրամ չի ուղեր ան։ Մի վախնար կ'ըսեմ։ Մենք ամէնապղտիկ լիասն անդամ քեզի տալու չեկանք։ Անմիայն կը վափաքի քանի որ գուն կղղիին դլխաւորներէն մէկն ես, որ, քու ընտանիքիդ և տեղին ապահովութեան համար, դուն ինքդ դաս բերդը։»

— «Եֆէնտի, ես չեմ կրնար ընել ատ, որովհետեւ ես ընտանիքի տէր եմ, և աղջիկներ ունիմ հոգ տանելու։ Ես չեմ կրնար մինակ և անհողատար թողուլ անոնք և վակւիլ բերդին մէջ։»

— «Մերժումները անօդուտ են, պարոն մրանքուլիս։ Մենք պատրիւած ենք բռնի տանիլ քեզի եթէ ընդդիմանու։»

— «Ես անմիջապէս տառը հաղար զրուշ կը համրեմ ձեզի, եթէ ըսէք թէ եղբայրս չդտաք։ Ես երկու երեք օր միայն կը խնդրեմ անոր համար, որպէսզի կրնայ իր գործերը կարգի դնել,» ըսաւ Պարասքէվաս։

— «Եթէ մեղի հարիւր հաղար ալ տաս անօդուտ պիտի ըլլայ։»

— «Ինչո՞ւ։»

— «Որովհետեւ վէհծէտ վաշան քսան ոտք միայն հեռուէ պարտէզէն, և ան շատ լաւ զիտէ որ այն մարդը, որուն ետեէն եկեր ենք, հոս է։»

— «Պարտէզին դուրսի՛ կողմի է ան։

— Ս.յո՛, պարոն, բայց կ'երդնում զուռանին և մեր մարդարէին անունով որ դուք վախնալու պատճառ մը չունիք։ Բանի մը օրէն, յոյն ապստամբութիւնը վերջացածին պէս, բոլոր պատանդները պիտի արձակւին։ Ապստամբութիւնը երկար չի կրնար տեսել։»

— «Ես պիտի երթամ, քանի որ ուրիշ բան մը չեմ կըրնար ընել,» ըսաւ պարոն մրանքուլիս, զրկախառնւելով անոնց բոլորին հետ, արցունքներով և հեկեկանքներով։ Բաժանումը երկարածիդ և վշտակբելի էր, վերջանալով միայն այն ատեն երբ դաժան կառավարչին պատգամաւորները բռնի ուժով բաժնելու վրայ էին։

— «Բանի մը վայրկեան ետք վէհծէտ վաշան անձամբ պարտէզը մտաւ, իր աչքերը նախ Տիսամանթօյին վրայ դարձան։

— «Դո՞ւն ես Միքատասս հրեայ մանրավաճառը։»

Աղջիկը կարմրեցաւ, և Անդրօնիկէին նայեցաւ։

— «Ասոնք երկուքն ալ բերդը տարէք,» հրամայեց կա-

ռավարիչը, իր պահակներուն, ցոյց տալով Անդրօնիկէն և Տիսամանթօն։

— «Կեցէ՞ք,» ըսաւ Տանիմարքայի դեսպանը առաջացող զինւորներուն։ «Եփէնտիս, այս երկու մանկամարդ կիները իմ պաշտպանութեան տակ են։»

— «Քո՞ւ պաշտպանութեանդ տակ։»

— «Երկուքն ալ Տանիմարքայի անցագիր ունին։»

— «Ի՞նչ իրաւոնքով ունին անոնք։ Ինչո՞ւ համար կը միջամտես դուն։»

— «Պօլսոյ դեսպանատան իրաւոնքով, որ չնորհեց անոնց։»

— «Ես կ'ուզեմ տեսնալ այդ անցագրերը։»

— «Անոնք պահւած են դեսպանատան մէջ։ Ինձի ժամանակ տուր և դուն պիտի տեսնես անոնք։»

— «Զոր խօսքեր են ատոնք, այս կիները Մօրէայէն են և զործ չունին Տանիմարքային հետ։ Բերդը, բերդը,» պոռաց ան իր մարդոց։

— «Փաշաս, կը բողոքեմ,» աղաղակեց գեսպանը, «եթէ այս կիներու դպչիք, պիտի մեկնիմ Քիսուն նոյն իսկ այս գիշեր, պիտի երթամ իմ դեսպանատանս և ձեր ատեանին առջեւ ու հագուստներս պիտի բղկեմ այն բռնարարութիւններուն համար որ դուք իդործ կը զնէք ամէն օր այս ապերջանիկ կղղիին դէմ։»

Այսպիսի դիմադրութեան մը առջեւ վաշան կարմրեցաւ։ Իր պղտիկ աշքերէն կրակ ցայտեցին։ Երկու անդամ բարձրութեամբ իր բռունցքները վերցուց և վերջապէս բացագանչեց, «Ես քսան և հինգ օր կուտամ քեզի այդ անցագըրերը բերել ատալու համար։ Եթէ չբերես, ես այդ երկու կիներն ալ պիտի կախեմ զռանդ առջեւ։ Խորհէ, կեավուր, թէ դուն ինքդ ալ տանիմարքացի մը չես, այլ յոյն մը։ Դուն գէշ հաշիւ մը պիտի ունենաս մաքրելու՝ լրրաբար ինձի հետ խօսելու գ համար։»

— «Անցագրերը հոս պիտի ըլլան իրենց ժամանակին, ինչպէս նաև պահանջ մը այն անպատութիւններուն համար որ դուք նետեցիք իմ թագաւորիս երեսին։ Դուք մասցած կը թւիք վաշա, թէ դեսպան մը կամ հիւպատոս մը իր թագաւորին մէկ երեսն է։»

— «Կեավուր, ի՞նչ կ'ուզես։ Կեավո՞ւր, շան որդի,» աւելցուց ան, և, իր բռունցքները մրրկելով ու շարժելով, մեկնեցաւ իր մարդիկներուն հետ։

— «Աստւած օրհնէ քեզ, մեր աղատարարը,» աղաղակեցին Անդրօնիկէն ու Տիամանթօն, միասին իյնալով անոր ոտքերը:

— «Ես իբրև քրիստոնեայ իմ պարտականութիւնս կատարեցի,» ըսաւ ան: «Սակայն, պարոն Թրանքուլիսի ընտանիքի ապահովութեան համար, ինչպէս նաև ձեր, դուք պէտք է դադրիք հոս բնակելէ և կենաք ինծի հեա: Եթէ թիւրքերը գան նորէն անոնք լունելու, ըսէք թէ դուք դուրս քշեցիք անոնք,» աւելցուց, դառնալով պարոն Թրանքուլիսին:

### Դ. ԳԼՈՒԽ

#### Տիամանթօն և Պանդէլին

Պանդէլիս խորապէս սիրահարած էր Տիամանթօյին, բայց երբ ասոնք միասին էին տղան քաջութիւնը չունէր յայտարարելու իր զգացմունքները բացի մութ և անկապ ակնարկներէ կամ անիմաստ հառաջներէ:

Հիմա, երբ Տիամանթօն Տանիմարքայի դեսպանին տունը գացեր էր, այնպէս որ ամբողջ շարաթ մը չկրցաւ աեսնել զայն, Պանդէլիս ամբողջովին թշւառացած էր և ինքնինք մղեց կրքի այն կատարը որ պատրաստ էր ամէն անհեթեթութեան: Ան խորհեցաւ թէ, շրջապատւած սամուցի սպաներով, աղջիկը պիտի մոռնար զինքը, այնպէս որ ամէն օր թողլով իր բնտանիքը և քաղաք երթալով, վերջապէս ստիպեց ինքոյինքը ուխտ մը ընելու:

Օրին մէկը Պանդէլիս դունատ և տհարեկած վիճակի մը մէջ եկաւ: Տիամանթօն հետևեցաւ անոր՝ դեսպանին պարտէզին մէջ:

— «Իմ մայրու ու քոյրս,» ըսաւ ան անկապ ձայնով մը, «և ես, մանաւանդ, չենք կրնար տանել այս բաժանու մը:»

— «Զէ՞ս որ մենք ալ կը բաղձանք ձեզի, և կը զդիանք որ ստիպւած ենք բաժնւիլ, այսքան անակնկալ կերպով: Սակայն ի՞նչ կրնանք ընել:»

— «Ես կը կարծեմ որ աւելի լաւ է բոլորս մէկաեղ ըլլանք, կրնելու ինչ որ Աստւած կամեցեր է, քան թէ բաժնրւինք: Օրիորդ Անդրօնիկէն այնպիսի գօրութիւն մը ունի որ բոլորս ալ վեր կը պահէ, և հիմա իմ մայրս ու Լուլանթերը կորսնցնող թոշուններու կը նմանին: Ես կը վախ-

նամ նաև թէ դուք քաղաքին մէջ այսքան մարդիկներով շրջապատւած՝ պիտի մոռնաք մեղի:»

— «Անկարելի է այդ, բարեկամս,» ըսաւ աղջիկը անոր ձեռքէն բռնելով: «Մենք պիտի սիրենք և յիշենք ձեզի որքան որ կենդանի ենք: Դուք մեղի այնքան բարիք ըրած էք որ...»

— «Պիտի սիրէք մեղի:»

— «Ցաւիանեանս, մեր բոլոր որաւովը:»

— «Եւ դի՞ս ալ:»

«Անշուշտ,» աւելցուց աղջիկը ժպտալով:

— «Ես քեզի սիրած ու սկաշտած եմ Քիոս գալէդ իվեր, բայց ինչպէս կրնարին իմ շուրթներս ըսել այդ: Ամէն բան ճամբուն վրայ կ'երեւնար և իմ հայրս ու մայրս ուղեցին քեզի իրենց աղջիկը ընել:»

Տիամանթօն իր աշքերը յառեց գետնին վրայ:

— «Իմ Տիամանթօս, ես կը սիրեմ քեզի, և այնքան կը սիրեմ, որ իմ լեզուս չի կրնար ըսել: Ես իմ սիրտս կը բանամ քեզի և եթէ չէ ըսես, աշխարհը պիտի մթագնի և սենայ ինծի համար: Մէկ պղտիկ խօսք մը քեզմէ, իմ Տիամանթօս: Դուն ինքդ կը սիրե՞ս դիս քիչ մը: Դթալ ինծի և «չէ,» մի ըսեր:»

Տիամանթօն լուռ մնաց: Իր արտայայտիչ աչքերը փայլեցան, վերջապէս կմկմաց, «Կը սիրեմ քեզ քիչ մը,» և իր պարզ դէմքը գոյնը նետեց:

— «Դուն կը սիրե՞ս դիս,» Պանդէլիս շշնչաց: «Միայն խոստացիր, կ'աղաջնիմ, ամուսնանալ ինծի հետ երբ հայրս դուրս գայ բերդէն:»

Պանդէլիսի յանդգնութիւնը մէկ վայրկեանի մէջ աւելի գործ տեսաւ, քան տասը ամսւայ լուռթիւնը:

— «Մէկ շնորհք մը ևս, իմ Տիամանթօս, պիտի խնդրեմ քեզմէ:»

— «Ինչ է:»

— «Խնդրէ Անդրօնիկէն որ մեր տունը գայ նորէն: Հիմա որ սամոսցիները եկած են և փաշան փակւած է բերդին մէջ մենք վախնալու բան մը չունինք:»

Տիամանթօն խոսացաւ, և Պանդէլիս մեկնեցաւ այնպիսի ուրախութեամբ մը որ կեանքին մէջ բնաւ ունեցած էր:

Սլի փաշայի թնդանօթածիք սպային աղջիկը այլափոխած էր: Պանդէլիսի խոստավանութիւնը անմիջապէս ա-

նոր սիրաը լեցուց յուղու մով : Ազգկան կ իրքը, մանաւ անդ, ապահովւած էր այսքան կարեոր ընտանիքի մը խստացեալ կինը ըլլալով : Շատավեց արցունքներով և անկեղծ նւիրումով իր խստավանութիւնը ընել Անդրօնիկէին :

— «Եթէ՞ Պանդէլիսը քաջութիւնը ունենար իր սէրը արտայատելու հինգ ամիս տաւջ գուն հիմա անոր կինը եղած էիր : Իրերը փոթորիկ մը կ'ապառնան, բայց Սոսուած մեծ է, և թերեւ լաւագոյնի կը զառնան անոնք : Այսուամէնայիւ կ'զգամ թէ ոլէտք է թողունք քաղաքը և հիւղատսարանը և վերադառնանք պարոն ֆրանքուլիսի ամառանոցը :

Հազիւ հազ այս խօսքերը աւարտած էր, երբ հիւպատոսը ներս մտաւ գողալով և գունատ, «Կրցածնուդ շափ չուտ պատրաստ եղիք : Մենք պիտի մեկնինք ժամէ մը :»

— «Ուր,» հարցուց Անդրօնիկէն :

— «Գիւղը :»

— «Ինչո՞ւ :»

— «Ժամանակ չունիմ քեզի ըսելու թէ ինչու : Գիւղին մէջ հիւպատոսական դրօշը պիտի բարձրացնեմ : Հիմա ժամանակն է թողուլ հոս : Փոթորիկը մեր վրայ է :»

Ժամւայ մը մէջ Տանիմարքայի հիւպատոսն ու իր տնեցիները ճամբայ ելան գիւղը երթալու, ուր կը բնակէր նաև ֆրանքուլիսի ընտանիքը :

Հեռուէն արգէն կ'երենար թիւրք նաւատորմը, բովանդակելով վեց եռակամուրջ, քսանըհինգ փրէկաթներ և բազմաթիւ քորվէթներ, սլրիկներ և ուրիշ նաւեր, քափանի փաշա Քարտ Սլիի հրամանատարութեան ատկ : Միւնոյն ատեն նաւատորմին ետեէն Փաքը Ասիոյ բոլոր վայրենի ցեղերէն բախտախնդիրներու և արկածախնդիրներու բացմութիւն մը շարունակեց գալ, ծածկելով նեղուցը՝ որ կը դանւի Քիսուի և մայր ցամաքին մէջտեղ :

— — —

Ե . ԳԼՈՒԽ

Ք ա զ տ ք ի ն կ ո ր ծ տ ն ո ւ մ ր

Հակառակ առերեսյթ ծանօթաթիւն, եւրօպան ընտէ հասկած կզգիին այս վերջի օրերը : Խաղաղութեան սիրուն համար մարդուսիրութիւնը լուս մնաց, և թաղուց որ բարբարութ իր վայրենի կամքը կատարէ : Մարդ կային պատ-

մութիւնը պահպանած է ոճրագործին ու մեզակցին ամօթալի պատմութիւնը :

Վաւրնիսուի կարճ իշխանութեան ատկ ամէնաաղնիւ ըլլագոյումները գրած էին տմէնաննւասաին քով : Ընդհանուր ապագնապ մը ու նպատակ մը զրաւեց բալրին ուշագրութիւնը : Պէտք էր կուրօրէն հնազանդիլ ռանձգ փրկէֆի օրէնքին : Ապա արիւնուուշտ մահիկը երեցաւ հեղեղելու ամբողջ Բիտուլ կրտսկով ու արիւնով, և աշխարհային գժուխքի մը վերածելու զայն : Ինչպէս որ կարելի էր սովորել, Վարնիսու և իր վաստահամբաւ խումբերը անմիջապէս մտան իրենց ծավահէնի նուերուն մէջ և երեսի վրայ ձգեցին կզին :

Քափատն փաշան կամաց բայց ապահովապէս մօսեցու :

Ապա միջնարերգին վագրերը արձակւած էին : Թնդանօթներն ու ամբագիգները անմիջապէս հարիւր ապրբեր կէտարէ բայցերու մտանեցին քաղաքքը : Տէրվիշներն ու ոօփթաները ամէնաբարձր տեղերը մաղլցեցան պատլու թէ վասախահին, մարդարէին ու Ալլահին կամքն է սովոննել, ոյրել և կոսորել կեավուրները :

Ո՞ր Միւթընը կրնաց արձանապէս նկարագրել Քիսու կոստորածը :

Ոչ մէկ վայրենի գտղան չէր կրնար յարձակիլ բնակչութեան վրայ աւելի վայրագորէն քան թիւրքերը : Քրիստոնեաներէն ոմանք չոր աշքերով լսիկ կ'իյնային խանչէրին ատկ : Ուրիշներ կարսուած մտաներով ջղածդորէն դուրս կը քաշէին դաշնու իրենց հանգացող կոկորդներէն : Ուրիշներ ալ, գթոսա աղերսանքներով և ուր կամ մեզմ ողերով կը ջանային հետացնել անյագ և մոլեզին յալթողին զէնքը իրենց գլուխէն :

Միւսիւլմանը չբաւականացաւ պատմելով իր ապստամբ գերիները, այլ ջանաց վրէժ լուծել թրիփոլիցայի մրրկին ու ջարութին համար : Քանի իր արիւնը կը առքնար, յիշելով թրիփոլիցայի հարէմը, և քրիստոնեաներու վարմունքը անոնց հետ, նոր ուժ մը կ'աւելնար իր անխոնջ բաղուկներուն, աւելի խորունկ խրելու երկաթը իր վոհի կուրծքին մէջ :

Երբ օրը խոնարհեցաւ և արեգակը գարձուց իր երեսը Քիսուէն, դիշերային մթութեան մէջ այդ անբնական կոստորածը աւելի սոսկալի կերպարանք ստացաւ : Հրդեհի կարմիր ամպերը, որ հոս ու հոն կը պատուէր սև մթութիւնը, չէր կրնար երեան բերել սպաննողներու վոհմակը և սպաննւածներու բազմութիւնը :

Ո՞վ Քիս, դուն՝ որու համար առւակները կը կարկաչէին և զեփիւռը կը շնչար, դուն դրախտն ու գոհարը Յունաստանի, ի՞նչ մեղք գործեցիր այսպիսի անասելի քաւութիւն մը փոխարինելու համար :

Ծնողքները կորսնցուցին իրենց զաւկները, ծերերը երեսի վրայ ձգւեցան, կիները բոսկիկ լեռները վաղեցին, ոմանք մինչ խոկ եկեղեցիի գերեզմանները բացին պահւը տելու աել մը գտնալու համար :

Կիներու բարձրաձայն աղաղակը, մանուկներու լսցը, վիրաւորւածին ու մեռնողին սղըն ու մահւան հոփնդը, սպաննողին հրճւագին կաղկանձիւնը, կրակին մէջ խորոված կենդանիներու ոռնոցները, հրացանի և ատրճանակի արձակումները, թոշտով կայծերն ու կայծկլատուկները, հերձւով ու սուլող բոցերը ստեղծեցին գժոխք մը, ուր սաստանան կըրնար հրճւիլ :

Ասոնք եկած էին կողովաւելու ինչ որ իրենցմէ առաջ եկողներու տոպրակները չէին կրցեր պարունակել : Ասոնք եկած էին սպաննելու ուկ մէկը որ հրաշալի դիմուածով մը կենդանի մնացեր էր առջի եկորներու ջարդէն :

Սարսափի մէջ կլլեցիներէն ոմանք խոստովանեցան թէ իրենց արծաթեայ անօթները պահած էին գերեզմաններուն մէջ : Լուրը տարածայնւեցաւ էօրիւկներու մէջ, որոնք — սոսկալի խուժան մը — աճապարեցին գէպի գերեզմանառըները :

Փոխանակ արծաթեղէններու ու գոհարներու կենդանի արարածներ գտան : Հոս ծեր մարդիկ միայն ասկառաւանած էին, որոնք գժւարաւ կրնային շարժիլ, ծոցվոր կիներ, կամ հիւանդներ, որոնք չէին կրցած լեռը ելլել :

Անոնք սկիզբէն ողիներ տեսնալ կարծեցին : Անոնց անարիւն և տոչորւած չուրթները, անոնց մահատժունութիւնը անոնց մարած աշքերը, անոնց սոկորայած կերպարանքը նոր մեռնողներու ամէնսահաւատարիմ գիմակները ըլլալ կը թէին : Բայց երբ էօրիւկները լսեցին անոնց աղերսագին խնդրանքները իրենց կեանքերը չնորհ հելու, կոպաւաբար խնդացին իրենց սխալ ենթադրութեան համար : Ծաղրելով կտրաեցին անոնք գերեզմանի ծակերուն մէջ, ուր կը հանգչէին ոսկորները այն մարդոց ու կանանց որոնք ժողովրդային ոգւով ու առատածեռնութեամբ կառուցած էին այդ հարուստ քաղաքը :

Բրիտանական գեսպան կիւտիսի՝ այս օրերու մէջ ապա-

հով առևտուր մը բացած էր կողովուաներու և գերիներու՝ այն գրօշին ատակ սրուն փառքը նէլսըն և Աւէլինկթըն անմահացուցած էին :

Եթէ չքնաղ Սնդլիան, չին քաղաքակրթութեան ազնիւ գուտարը, դիտնար այդ տաեն, Նավարինի կուէն հինգ տարի ետք, այն անիրաւութիւնը որ այս անարդ ներկայացուցիչը իդործ կը գնէր գեղարւեսաներու այս մօրը գէմ, որ կը մաքառէր մէկպի գլորելու գերեզմանաքարը, որպէս զի կարող ըլլար վեր կենալու, — պիտի կարկառէր Քիոսին իր պաշտպան ձեռքը :

Ամրող աշխարհ կարծեց թէ Յունաստանը թաղւած էր յաւիտենապէս : Ներկայ գարը չէր հաւաար մեռնողներու յարութեանը . ինչպէ՞ն բնիկ հիւպատոսները, որ ընկեր և մասնակից են բռնակալին, և որոնք գերիներու մէջ իշխուններու պէս կ'ապրին, — պիտի փափաքին որ այս գերիները աւելի համարձակ չնշեն :

Կիւտիսին արհեստով վաճառւական մըն էր : Առխացիները անկարսով ըլլալով ատանկի արծաթի, պողպատի և երկաթի բոլոր անօթները, որ իրենք յափշտակած ու կողոպտած էին եկեղեցիներէն, սուներէն ու խանութներէն, սարին անդիւկական հիւպատոսին և քիչ մը դրամի հետ փոխեցին :

Կիւտիսին կեցաւ, ուրեմն, իր տան գուան առջև իր արշնը և կէիոքը ձեռքը բռնած : Գնեց անոնց աւարները վայրագ միւսիւլմաններէն, կամ պոլսկեց քրիստոնեաները, որոնք անդիւկան դրօշին ատակ ապաստան վինառած էին :

Թող Տէրը թողութիւն սաց իր հողուն, և Աւստրիոյ գինեմով վաշխառու Սթիփէվիչին, ինչպէս նուև Նավոլիի Պոկլիաքօ թշւառականին և բոլոր այն քրիստոնեաներուն, որոնք իրենց եղբայրներուն արիւնը ծախսեցին արծաթով :

Քսան երեք տարի ետք, 1845ին, յոյն «Լուտօվիկոս» քօրվէցին հրամանատարը Քիսս էր : Փափաքեցաւ տեսնալ այն մարդը որ կոստրածի տաեն այնքան վաստաբար վերաբերւած էր : Ու գտաւ զայն ատրիներու բեռան տակ կորաքամակ կրւած և խոր ալքառաւութեան մէջ : Վասութեամբ ձեռք բերած բոլոր սատացածքը վաղուց կորսնցուցած էր : Խեղձութիւնն ու խզի խայթը իր կեանքը բեռ մը գարձուցած էին : Այս աշխարհին մէջն իսկ կիւտիսին կրեց իր պատիժին մէկ մասը :

Զ. ԳԼՈՒԽ

Բ ա ժ ա ն - Բ ա ժ ա ն Ե ղ ա ծ

Քաղաքին աւարառումներէն ու կործանումէն ետք, արշաւողներու կատաղութիւնը դարձաւ դիւղերու, վանքերու և լեռներու վրայ ուր որ ապաստանած էր մահէն խուսափող բնակչութիւնը:

Պարոն Ֆրանքուլիսի և Տանիմարքայի հիւպատոսին ընտանիքները միւսնոյն դրութեան մէջ էին ինչպէս բոլոր միւս բնակիչները: Հիւպատոսը յուսաց փրկել երկու ընտանիքներն ալ իր դրօշին տակ: Բայց երբ լսեցին հրացանածգութիւնները և իմացան քաղաքի ջարդի մասին, և տեսան որ փախստականներ լեռները կը վազէին, Անդրօնիկէն համողեց Ֆրանքուլիսի ընտանիքը որ կղզիին աւելի ներսերը երթան: Ասոնք հասան հիւպատոսին դռան առջե, իրենց անութներուն տակ ծածկելով ծրարներ, որոնցմով կը յուսացին փրկել իրենց կեանքերը և անցորդներէն կը հարցնէին թիւրքերուն թիւն ու ուղղութիւնը, երբ, եկուդա՞ն, կուդա՞ն: Աճապարեցէ՞ք, շուտ, աղաղակեց վիրաւորւած մարդ մը որ նստած էր հանգչելու: Փոշի ամպ մը սկսաւ երկիլ նէօխօրի մօս և որուն մէջ կարելի էր աեսնել էօրիւկներու և ղէյպէկներու երկար փաթթոցները: Աղմուկն ու սարսափը աճեցաւ, և այն ատեն Ֆրանքուլիսի ընտանիքը բաժնեցաւ: Բոլորն ալ աննպատակ կը քչւէին փախստականներու հոսանքին հետ: Պանդէլիս, Սնկէրուքա, և Տիամանթօ իրարու ձեռք բռնելով դիւղին աջ կողմը փախսան: Հօրեղբայր Պարաքէվս, Լօրէնցիսի առաջնորդութեամբ քաղաք դարձաւ և մնացածն ալ հակառակ ուղղութեամբ մը:

Վերահաս դայլերու վոհմակին գլուխին անցած էր վէհձէտ փաշա, ձիուն վրայ նստած, Տանիմարքայի հիւպատոսին գաւիթին մօսեցողներուն առաջին մարդն էր աս: Հիւպատոսը, քանի մը ծերերու հետ, որոնք անկարող էին վազելու, փակւած էր իր տան մէջ:

— «Բա՛ց, աղոռաց անոր վէհձէտ քրտնաթաթախ և կրակ կտրած:

— «Չեմ կրնար, տէր իմ, յարգեցէք դրօշակը:»

— «Դրօշակն ու քու կեավուր թագաւորդ: Կուրեցէք դուռը անմիջապէս:» Դուռը անմիջապէս քանդւած էր:

— «Ո՞ւր՝ են Անդրօնիկէն ու Տիամանթօն, առաջին հարցն եղաւ ներս մտնելուն պէս:

— «Անոնք լեռները փախսան երէկ գիշեր, բայց, փաշա, դուք մեծապէս կ'անպատուէք իմ թագաւորս:»

— «Անսկառւե՞լ: Հիմա ալ պատին կը վինտուես, և եաթաղանին ծայրով երկու ծանր հարւած իջաւ հիւպատոսի կոնսկին, շնչալով կեավո՛ւր» բառը:

Հիւպատոսը զգաց իր վտանգը:

— «Ինչ որ ըսես, անիծեալ կեավուր, պիտի չլսեմ: Դուն այն մարդն ես որ այդ աղջիկները փախցուցիր: Դուն այն մարդն ես որ սաստիւպէս անպատւեցիր զիս: Ուրեմն, լու դաս մը պիտի տամ քեզի, անիծեալ կեավուր:»

Դառնալով թիւնապահներուն որ պաշարած էին ան, աւելցուց, «Թերես վերջապէս կեավուրին խելքը գլուխը եկաւ, բայց իր ակար զղջումը պիտի չօգնէ իրեն:»

Դլիւի շարժումով մը զինւորները անմիջապէս բռնեցին հիւպատոսն ու իր ընտանիքը և միջնարերդը տարին, ուր շուտով վերադարձաւ նաև վէհձէտ փաշան:

Լօրէնցիս իր ուսերուն վրայ կը տանէր փոքրիկ բայց ծանր տոսպրակ մը, որուն մէջ պարոն Պարաքէվս քանի մը թանկագին իրեղիններ դրած էր: Մէկտեղ քալեցին առանց կանգ առնելու դէսի հրաճարակ եղած քաղաքը: Ծերունին ծրագրեց տպաստանիլ Փրանսական հիւպատոսարանին մէջ: Կէս գիշերին հասան անոնք և արտառեցին քաղաքին տեսարանին առջև: Բոցերը դադրած էին, բայց միացող աւերակները ծածկւած էին այն հեղձուցիչ և կիզիչ մթնոլորտով, որ կը հետեւ այսպիսի մեծ աղէտներու: Ողբերգական ճորին այս ծայրը կարելի էր տեսնել միջնարերդն ու հիւպատոսներու դեռ կանգուն մնացած տուները:

Ֆրանսական գեսապահատան դուռը բացւեցաւ հօրեղբօրը և եղջօրորդիին առջև:

Իրենէ, պարոն Ֆրանքուլիսի ողտուկ աղջիկը, հետևեցաւ յիսուն մարդոց և կիններու խումբի մը: Անոնք վազեցին առաջ ու առաջ, զառիվեր ու զառիվար, առանց անդամ մը խոկ ետեւ նայելու: Իրենէի փափուկ ոտքերը ստոտիկ րգկտած էին: Ամէն վայրիկեան իր ուժը կ'սպառւէր, և անկենդան իյնալու վտանգին մէջ էր: Յանկարծ վայրագ աղաղակը յուղեց զինքը իր յարաճուն ու ժամապառումէն: Նուպիացի արար մը նետւած էր կիններու մէջ, մինչդեռ անոնք կը դանդաղէին, և բռնած էր աղջիկը: Ասոր յուսա-

հաստ դիմադրութենէն բարկացած՝ վայրենին իր ասարճանակի բերանը դարձուց անոր կուրծքին, և պարոն Ֆրանքուլիսի պղտիկ աղջիկը չկար այլեւ:

Է. ԳԼՈՒԽ

Ա մ ո ւ ս ն ո ւ թ ի ւ ն ը Ս ն ձ ա ւ ի ն Մ է ջ

Ամբողջ օրը Պանդէլիս, Տիամանթօ և Անկէրուքա փառան դէպի հարաւ, ուր ըլուրները բարձր են ու սոււար, ուր կը փութային նաև ուրիշ քրիստոնեաներ:

Երկրորդ օրը Անկէրուքան անկարող էր շարունակել. իր ոտքերը ուռած էին: Երբ առաւօալ արշալուսեց և անոնք կը պատրաստէին թողուլ բաց դաշտը, ուր դիշերած էին, յանկարծ խումբ մը տաճիկներ երեցան: Պանդէլիս և Տիամանթօն ջանացին տանիլ զայն, բայց անկարելի էր: Սարսափահար ստիպւած էին ետ թողուլ աղջիկը և շարունակել իրենց փախուսաը:

Կէսօրին մօտ անոնք հաստան երկու սեպացած ժայռերու մէջ՝ փոքրիկ տուակի մը մօտ: «Ա՛լչեմ կրնար քալել: Քիչ մը ջուր, Պանդէլիս, ծարաւ. կը մեանիմ,» չչնչաց Տիամանթօն:

— «Շատ քրտնած ես, իմ Տիամանթօ: Վայրկեան մը ջուր մի խմեր,» պատասխանեց ան, իր աչքերը դարձնելով չորս կողմը՝ տեսնալու թէ արդ եօք կը հատանդէի՞ն դեռ:

— «Չեմ կրնար համրելիս, իմ Պանդէլիս, չուրթներս տոչորած են, չե՛մ կրնար չնչել:»

— «Սպասէ, սիրելիս, սպասէ:» Քիչ մը պաղ ջուր տանելով իր ափերուն մէջ, լեցուց Տիամանթօյի տոչորուող այտերուն վրայ:

— «Քիչ մըն ալ: ի՞նչ օրհնութիւն:»

Պանդէլիս նորէն թրջեց անոր երեսը:

— «Խե՛զ, խե՛զ Անկէրուքա,» կրկնեց Պանդէլիս, հառաչելով, «անոր վրայ խորհելին կ'զգամ թէ պիտի խենթենամ: Բայց եթէ մնայինք՝ անոնք մեղ երեքնիս ալ պիտի սպաննէին:»

— «Մի՛ լար այդպէս, իմ Պանդէլիս: Կարծեմ Սստաածդիաէ թէ ինչ կ'ընէ:»

— «Խումարիի ծառ մը կը տեսնամ: Սստաածտինը նպատակով տնկած է ան՝ մեղի համար, կ'երթամ քանի մը մորմեր քաղելու,» չչնչաց Պանդէլիս:

— օկեցի՛ր, իո մի թողուր, Պանդէլիս, մինակ մի թուր զիս:»

— «Շատ հեռու չէ, հինդ ոտք չէ ասկէ: Պէտք է քիչ մը մորմ քաղեմ քանի ցերեկ է և կրնամ տեսնել:»

Խումարիի ծառին տակ ծուելով տեսաւ որ թիւրք մը երկնցած էր անոր ցած ճիւղերուն տակ:

Զնայելով իր վախին, Պանդէլիս բառ մը իսկ չարտասանեց: Երբ իր առջի յուզմունքը սկսաւ անցնիլ, վեր սուզաց և բռնեց քնացողին հրացանը, որ քանի մը ոտք միայն հեռու էր: Ամէն երեսյթ ցոյց կուտար թէ տաճիկը, մահացու վիրաւորաւած, հոն փախչած և լմնցած էր աղջիւրին մօտ:

— «Իմ Տիամանթօս, մի ստրափիր: Խումարիի ծառին ետե մեսած տաճիկ մը կայ:»

— «Շնէր կ'երթաս: Ուրիշ կենդանի տաճիկներ պէտք է եղած ըլլան մօտերը:»

— «Չեմ հաւատար, սիրելիս, Քրիստոս մեզի խրկեց որ զէնքերը առնենք: Նայէ, Տիամանթօ, ահա իր հրացանը:»

— «Կը տեսնամ աս, բայց վստա՞չ ես որ մեռած է ա»

— «Վստա՞՞չ ա»

Ապա Տիամանթօն վեր կեցաւ և Պանդէլիսին հետ մէկ աեղ մօտեցաւ սպաննեած էօրիւկին, որուն վրայ լեցուն էր թանկագին քարերով և աղամանդերով:

— «Մենհ չենք ուղեր տառնք: Ո՛վ գիտէ թէ ովսպաննած է ան՝ ատոնք կողոպտելու համար,» բայտ Պանդէլիս, և մէկդի նետեց զանոնք:

Վայրկեան մը Տիամանթօն նայեցաւ. իր երբեմնի սակաւակեաւ սիրահորին: Ա՛զմայէր անոր նկարագրի այս ճըշմարիտ յայտնութեանը, և, իր բազուկները նետելով անոր վիզը, «Լաւ ըրիր,» բայտ և համրուրեց անոր երեսը, ուշաւըրիր: Եկուր աղատենք մեր կեանքը, և այդ բաւական է:»

Գիշերը սկսած էր վրայ հասնիլ: Բուերու ձայնէն զատուինչ չէր խղէր խաղաղութիւնը:

Յանկարծ երեսյթ մը տեսան, որ երբեմն կը մօտենար, երբեմն կը հետանար: Պանդէլիս վերցուց հրացանը և դողդողացող ձեռներով նշան առաւ: Տիամանթօն պլլեցաւ անոր ծունկերուն: Այդ երեսյթը երբեմն ուղիղ կը կենար, և այն ատեն մարդու պատկերի կը նմանէր:

— «Մի կրակե՛ր: Թերես քրիստոնեայ մըն է ան: Եթէ թիւրք մը իսկ եղած ըլլայ, մէկ հաս մըն է միայն:»

Անգամ մը երեսիթը աւելի մօտեցաւ, և յայտնի եղաւ որ մարդ մըն էր:

— «Կեցի՛ր: Ո՞վ ես դուն,» պոռաց Պանդէլիս: Դեռ ուեէ պատասխան չտուած՝ իր դոզդ ովացող մատաները սեղմեցին հրացանին ըլթակը: Զայնը արձագանդեց լեռնէ լեռ:

— «Աստծու սիրուն, աղա, մի՛ կրտակեր նորէն: Ես անձնուուր կ'ըլլամ,» աղերսող ձայն մը կը լւէքր:

— «Ի՞նչ ըրբի: Չե՞ս աենիր որ քրիստոնեայ մըն է ան,» բացադաշեց Տիամանթօն:

«Դուն իսկապէս քրիստոնեայ մըն ես թէ թիւրք մը: Խոսի՛ր, շուտով:»

— «Քրիստոնեայ մը: Քրիստոնեայ էք դուք:»

— «Այո՛: Վիրաւորւեցա՞ր:»

— «Ո՛չ գնդակը շատ մօտ եկաւ երեսիս:»

— «Աւելի մի՛ մօտենար: Եթէ քրիստոնեայ մըն ես, բոէ թէ ո՞վ ես:»

— «Ես քահանայ մըն եմ Պօլիկարպ անունով: Ես Սր. Վիքթօր եկեղեցին կը վերաբերիմ:»

— «Օ՛, Պօլիկարպ: Մենք Տիամանթօն և Պանդէլիսն էնք:» Առաջ վազեցին ասոնք և իրենք դիրենք նետեցին անոր բազուկներուն մէջ:

— «Իմ եկեղեցին ուրիշ քահանայ մը, ութուն տարեկան ժեր երէց մը ե ես կը պահւինք ասկէ քանի մը վայրկեան հեռու անձաւի մը մէջ: Ամէն դիշեր ես դուրս կուգամ մարմեր և բուսեղիներ որսալու և այն աղբիրէն ջուր առնելու:»

Տիամանթօն պատմեց իր դժւարութիւնները և Անկէրուքան ետ թողելու անգամթ կորիքը: Պանդէլիս մանուկի մը պէս կ'արտասէր պատմութեան միջոցին: Աղու հարցուց միւսներուն և Անդրօնիկէի մասին:

— «Անոնք ճամբայ ելան նէօխօրի երթալու, բայց այդ վայրկեանէն իվեր ոչինչ չեմ դիտեր անոնց մասին,» ըստ Պօլիկարպ, ախտագին: «Արսամինի է խեղճ տիկին ֆրանքուլիսին համար, իր տարիքին մէջ լեռները թափառիլը,» աւելցուց վարդապետը, գլուխը օրօրելով, «Եթէ դոնէ՛ Անդրօնիկէն հետը եղած ըլլար:»

— «Չեմ կարծեր թէ հետն է ան,» ըստ Տիամանթօն, «որովհետեւ մէնք յանկարծուկի բաժնեցանք: Ես ուզեցի որ մեղի հետ գար, որովհետեւ ան ուժ կուտար մեղի: Բայց եթէ Անդրօնիկէն թիւրքերու հանդպէր՝ չէր վախնար, այլ կը կենար ու կը կուէր անոնց դէմ:»

— «Մենք կը խենթենանք եթէ սկսինք մեր ընտանիքի վրայ խօսիլ,» ըստ Պանդէլիս:

Շուտով անոնք գացին միւս քահանային: Ուժապառ եղած ծեր մարդ մըն էր ան՝ կծկտած խոռոշին մէջ: Անձաւը մեծ ծակ մըն էր՝ սեպացեալ ժայռի մը մէջ, ուր կը հասնէր բարձր ու նեղ անցք մը: Մուտքը գրեթէ ծածկը աւծ էր թղենիի մը ցած ձիւղերով:

Այդ գիշեր հանգիստ քնացան: Երկրորդ օրը Պանդէլիս մօտեցաւ Պօլիկարպին և ըստ թէ իր և թէ Տիամանթօյին փափաքն է որ քահանայի ձեռքով ամուսնանան:

— «Մեր կացութիւնը այնքան անորոշ է,» պատասխանեց Պօլիկարպ, «որ թերեւ դուք ուրիշ պատեհութիւն չունենաք: Ես ինքու խորհեցայ առաջարկել ձեղ՝ անմիջապէս ամուսնացնելու:»

Երկու ժամւան մէջ Պանդէլիս իսկապէս Տիամանթօյին էրիկը դարձաւ:

Ութը օր յաջորդաբար անցուցին անոնք այդ նեղ խոռոշին մէջ: Ոչ մէկ մարդկային արարած չերեցաւ ուսէ աեղ: Գիշեր ատեն դուրս կերթային՝ նապաստակներու պէս՝ կերպակուր որոնելու:

Իններորդ օրը Տիամանթօն նստած էր անձաւին մէջ ու կը խօսակցէր երկշցին հետ: Պանդէլիս և Պօլիկարպ անոնցմէ քիչ մը հեռուն կեցած էին, երբ յանկարծ վայրենի աղաղակ մը լւեցաւ վերի ժայռերուն մէջ: Վէր նայելով տեսան երեք հեծեալ տաճիներ:

Մինչդեռ անոնք սկսան ետ երթալ՝ թշնամու տարձանակէն երկու գնդակ պատեցին մուաքի թղենիները:

— «Ի՞նչ պիտի ընենք: Անոնք վար կուգան,» ըստ Պանդէլիս:

Մենք պիտի կուինք,» ըստ վարդապետը: «Եթէ ոչ մեզի պիտի սպաննեն: Ետթաղանն ու ատրճանակը ինձի տուր, և, ծերունի, դուն կը լեցնես զանոնք մեղի համար:

Տիամանթօյի ողբը արթնցուց Պանդէլիս իր տմարդի վախկոսութենէն: Իր կի՞նը վասնդի մէջ էր: Լեցուց հրացանը:

Միւսի լմանները մօտեցան սոսկալի ճիշերով. նոխ փորձեցին կարել թղենիները, որպէսզի կարենային դիւրութեամբ զարնել անձաւէն ներս: Քրիստոնեանները անկարող ըլլալով նշան տանել, քանի որ թիւրքերը կտրւած էին իրենց տեսութենէն, կանչեցին բարձրաձայն «Եանի՛ս,» «Քոսթա՛,»

«Ճօրճիռ», «Պանդէլիս», և ուրիշ անունները՝ վախցնելու համար զիրենք պաշարողները:

Այս կացութիւնը առեց ամբողջ Երկու ժամ: Թիւրքերուն գոռումն ու Տիամանթօյի լացն ու կոծը հաստ յունասէր Փրանսացի նաւապէտ Փոլ Զուրտէի ականջը, որ քանի մը նաւաստիներվ կը թափառէր լեռներու վրայ և գիւղերու մէջ օգնելու թշւառ կղզեցոց: Թիւրքերը ասոնք տեսնալով փախան, և քրիստոնեաները յանդզնօրէն դուրս եկան: Իր թշնամիներու չխակ փախուստին վրայ, Պանդէլիս վերցուց իր հրացանը. նշան առաւ և կրակեց: Զարմանալի բախտաւորութեամբ մը իր գնդակը զարկաւ ամէնէն ետեինին գլխուն և ձգեց գետին:

— «Կեցցե՛ս, կեցցե՛ս: Սուլիացի մը պէս կը զարնես դուն», աղաղակեց նաւապէտ Զուրտէ, յավշտակւած այս զարմանալի գնդակի հարւածէն:

— «Քիոսցի մը սուլիացէ մը վար չի մնար,» պատասխանեց Տիամանթօյի էրիւր, հպարտութեամբ մը:

— «Մէնք Փասրա տարինք զանոնք,» կ'ըսէ նաւապէտ Զուրտէ, իր «Պատմական Յիշատակարան»ին մէջ: «Բայց ծերունի երէցը, այն ատեն աւելի քան ութսուն տարեկան, մերժեց թողուլ անձաւը: 'Ես կը յանձնեմ,' ըստ ան, 'մնացած քանի մը օրերս, երկնացին Նախախնամութեան: Չ'արժեր որ ալ հեռանամ: '»

### Բ. Գլուխ

#### Ե տ ւ ո վ Ճ ա մ բ ա յ Ե լ ա ն

Նէօխօրօն թողլով, Անդրօնիկէն և Լուլան վազեցին դէպի Պէլինոսի բարձրաբերձ լեռները: Ամէն անդամ որ ասոնք կ'անցնէին անոր նեղ անցքերէն կամ հեղեղատներէն, կը հանդիպէին խողխողւած ու տասապող մարդոց, որոնց չէին կրնար օգնել: Այսպէս էր անոնց կետնքը տասնեչորս յաջորդական օրերուն մէջ: Անոնց միակ կերակուրն էր վայրենի բայսեր և մորմեր, և կը ննջէին անտառներու մէջ և ժայռերու կատարներուն վրայ:

Տասնեհնդերորդ օրը անոնք եկան շոճիներու և եղենիներու ծառասատնի մը մօտ: Ներս մտնալով, դտան փոքրիկ մարմարէ չէնք մը վենետիկեան ճաշակով աղբիւր մը, կիզաքամբանի մը պէս դուրս ցցւած:

Ծառասատնը ոչ մէկ պարագայի ապահով էր: Սակայն, քանի որ գիշերելու համար յարմարագոյն տեղ մը չգտան, որոշեցին հոն միալ մինչեւ առաւօտ:

Լուլան, անվարժ դժւարութիւններու, կոթնցուց իր ցաւասանջ գլուխը ծառի մը կողքին և քնացաւ, և շարթնցաւ մինչեւ հետեւեալ օրը արեծագին:

Անդրօնիկէն հոկեց մինչեւ կէսգիշեր, երբ Երկու ժամ քնանալէն եաք՝ յանկարծ արթնցաւ: Մնացած ամբողջ գիշերը իր գրգռւած երեակայութեան զոհն էր ան: Նայեցաւ տխուր անտառին, և ահարկու ուրսափով ականջ դրաւ Լուլայի խորունկ շնչառութեան և տերեւներու սոսափումին: Երկար ատեն խորհելով իր կացութեան, Թրամիբուլոսին և իր մօտաւոր մահւան վրայ՝ ինքինքը յանձնեց դառն արցունքներու: Ապա խորհեցաւ թէ սիրտ հատցնելը աղէտքը կը փութացնէ: Ուստի խորհեց Երկնացին Նախախնամութիւնը և յիշեց որ ինքը պէտք է հետեւի իր կետնքի նպատակին, — «Գործել, բայց իմաստութեամբ:»

Վեր կեցաւ և սկսաւ սրաանց վնառուել աւելի ապահով տեղ մը, ուր կրնացին պահւել ցիրեկը:

Ծառերու ճիւղերը, սեպացեալ ժայռերը, հեղեղատները, բոլորն ալ կուտային անտառհով ապաստանարաններ: Մինչդեռ աղջիկը իր ուղեղը կը ճաթեցնէր այսպիսի խորհուրդներով, յանկարծ կարփեր ներշնչեց իրեն միտք մը: Յիշեց որ այդ մարմարէ աղբիւրին քով պէտք է ըլլայ ստորերկրեայ սենեակ մը ուր ընդհանրապէս ջուր կը պահւի:

Վաղեց հոն, ձայնեց իր սաքով, փորեց գետնին մէջ, և վարձատրեցաւ: Գտաւ ստորերկրեայ սենեակը և ջրանցքի հողէ աղուգաները: Ուրախութեան աղաղակով մը վերցուց երկու կամ երեք խողովակներ աղուգայէն, կտրեց ջուրը սենեակէն և դարձուց անտառին մէջ: Ապա բացաւ աղբիւրին խողովակը, և, Լուլան արթննալէն առաջ, սենեակի բոլոր ջուրը պարպւած էր:

Սենեակը խորանարդածէ էր, գրեթէ երեք քառակուսի կանդուն: Անկարելի էր այսպիսի ատեն մը մաքրել անոր յատակը, որովհետեւ ան ծածկւած էր թանձր յեխով և կանչագոյն խոտով:

Յանկարծ Լուլան արթնցաւ, «Ի՞նչ երջանիկ քուն,» ըստաւ ան աչքերը շիկով:

— «Եկուր տես ինչ յաջողեցայ ընել, ամէնասիրելիս: Ապանի մը ճիւղեր կը

տարածեմ ցեխին վրայ, և կունենաս նշանաւոր սենեակ մը : Ապա պատմեց իր բարեկամին ինչ որ ըրած էր : Կէս ժամէն Անդրօնիկէի պատրաստութիւնները լրացած էին :

Դեռ երկու բան մնաց ընելիք : Պէտք էր պղտիկ ծակ մը բանային, ուրիշ կարողանային չնչել : Այս նպատակին համար անոնք ընտրեցին այն կողմը որ կը նայէր քարէ աւազանին վրայ : Ապա, անոնք ներս մանելին ետք, պէտք էր գոցէին այն անցքը որ իրենք չին ներս մտնելու համար : Առաջինը դիւրութեամբ գլուխ բերին : Իսկ վերջինը յաջողեցան հետեւալ կերպով :

Անոնք դէղ մը հող դիղեցին և բաւականաչափ ալ փայտ մէծ անցքին մօտ : Ապա գլուրեցին մէծ քար մը : Յետոյ այրեցին փայտը : Այս վարպետութիւնը անոր համար էր որ եթէ թիւրքեր գոյին պիտի տեսնէին մոխիրը ու սեցած գետինը և չպիտի կատկածէին թէ հոն ուէ մարդ կը բնուի :

Փախստականներէն նետուած քանի մը պաքսիմաթներ, գտնուած ձամբուն քովերէն, և աւազանին ջուրը անոնց միակ սնունդն էին :

Այս սենեակին մէջ կուլան և Անդրօնիկէն տագնասի չորս օրեր անցուցին և այդ միջոցին ոչ մէկ մարդկային արարած չերկացաւ : Բայց ամէն կողմէ հրացանի ձայներն ու աղաղակները ցոյց կուտային թէ ջարդը կը չարունակւէր դեռ :

Հինգերորդ օրը կուլան կը հոկէր և Անդրօնիկէն կը քնանար, երբ կին մը երկացաւ հեռուէն, որ մանուկ մը կը կրէր իր ուսերուն վրայ, և կը վաղէր դէպի անտառը : Այս կնոջ կը հետեւէին երկու ուրիշ կիներ և պատանի մը : Բոլորն ալ գլխապատճա կը վաղէին, կարծես թէ կը հետապնդւէին :

Իսկոյն թիւրք մը տեսնեցաւ անոնցմէ քիչ հեռու :

— «Անդրօնիկէ՛, Անդրօնիկէ՛, արթնցի՞ր» :

Կուլան ինքը վեր կեցաւ, նայեցաւ ամէն կողմ և ըստ, Անոնք դէպի անտառը կը վաղեն և թիւրք մը ինկած է տնոնց ետեէն :

— «Մէկ հոգի միայն :»

— «Սպասէ : Աւելին ըլլալու՞է, Հիմակուհիմա մէկ հոգի միայն կը տեսնեմ, ետքաղանը ձեռքին :»

— «Կը լսե՞ս իսկամ կիներու ձիչերը» :

— «Հիմա կը հասնի, հիմա կը հասնի՛, որովհետեւ էօր իւկը չան պէս կը վաղէ : Եկուր գոցենք ծակը, և չնայինք, Անդրօնիկէ :»

— «Նսաէ՛, Մէկ հոգի է միայն : Հրացանս տուր ինծի,» աւելցուց, իր աչքերը սեւեռելով թիւրքին վրայ :

— «Աստծու սիրուն : Ի՞նչ կ'ընես : Անոնք պիտի լսեն մեզի :»

— «Միայն մէկ մարդ մը կը հետապնդէ չորսը : Անոնք գէպի անտառը կաւդան : Եթէ էօրիւկը անդամ մը անտառը մտնայ ևս աչքէ պիտի փախցնեմ զինքը, և ան պիտի սպաննէ անոնք բոլորն ալ : Լոէ՛, լոէ անոնց աղաղակները : Հրացանս տուր, շուառով :»

Քանի փախչող կիները մօտեցան, այնքան աւելի որոշ լուեցաւ անոնց լացն ու կոծը :

— «Ոեզդ կին մը թողուց իր երեխան, որպէսպի աւելի արագ վաղէ : Էօրիւկը բոնեց ան : Հիմա իսս է՛,» աղաղակեց Անդրօնիկէն և ծածկեց զայն իր հրացանով :

— «Ես պիտի սպաննեմ աս, եթէ չկենաք,» սղուաց թիւրքը, որ արդէն լսելու շափ մօտեցած էր :

— «Սպաննէ զիս, աղա, բայց ոչ իմ երախաս,» աղաղակեց խելայեղ մայրը, մինչդեռ էօրիւկը իր կոպիտ ձեռքով երեխային ոտքէն կախ բոնած էր :

Թշառ մայրը կեցաւ :

Անդրօնիկէի հրացանը չչաց, ու մահացու վիրաւորեց ասիացին, և գետին տապալեց :

— «Հիմա ժամանակն է որ քարը ունդը գլուրենք,» ըստ Անդրօնիկէն ջղաճիդ շարժումով մը :

Այսուհետեւ նորէն պահւըտեցան իրենց ապաստանարանին մէջ :

Երկու օր ու գիշեր անոնք փակւած մնացին, միշտ կը լսէին ձայներ ու սաքի քայլեր, իրենց չուրջը, բայց չգիտէին թէ արդեօք միւսիւլմաններ թէ քրիստոնեաներ էին գուրսը : Այդ ատեն, առաջին անդամն ըլլալով, Անդրօնիկէն յայնեց կուլային իր ձշմարիտ պատմութիւնը, ինչպէս նաև Տիամանթօյինը :

— «Եերկայ պարագաներուն պէս բան մը միայն, իմ սիրելի կուլաս, կրնար սախալել իմ խոստովանութիւնս թէ ինչպէս սախաւած էի ինծի քոյր կոչել Տիամանթօն, երբ առաջին անդամ ձեր սունը եկանք : Դարձիր և նայէ այս տղմալից աւաղանին : Տես վասնը որուն ևնթարկւած է

մանկամարդ կին մը այսպիսի երկիւղալի ժամանակներուն մէջ, և ըսէ ինծի հիմա, երբ մենք երկուքս ալ միւնոյն զարհուրելի վիճակին մէջն ենք, եթէ փոքրիկ, անվնաս ուռւտ մը մէկու մը և իր բարեկամին կեանքն ու պատախ ը փրկելու համար արդարանալի չէ :

— «Ես կը հասկնամ քեզ, իմ Անդրօնիկէս, և կ'զմայլիս քու գաստողւթեանդ և կորովիստ : Եթէ դուն այսօր ունէ վտանդի մէջ ես՝ պատաճառն այն է որ քու չար բախտդ այնքան մշտակայ է : Ես կը հասկնամ, նաև, ինչո՛ւ դուն այսքան քաջ ես : Թէրմօփէլի ձեր տեղը արժանի էր Լէօնիդասի : Սակայն ես կը խորհիմ թէ դուն սխալած ես, քու խական սեռդ ծածկելուդ մէջ, որտվշետե, եթէ աշխարհ դիտնար թէ կին մը կուեցաւ այնքան հերոսաբար և վիրաւորւեցաւ Տիաքոսի կողքին, դուն անկէ տւելի պիտի արձադանդէիր աշխարհի մէջ, և — »

— «Մի՛ խօսիր : Քայլեր և ձայներ կը լսեմ :»

Անոնք հետեւեալ խօսքերը լսեցին, որոնք պէտք էր խօսւած ըլլային իրենց թաքսացին բերնին չատ մօսւերը .

— «Ես քեզի կ'ըսեմ թէ, ես աեսայ ծուխը, հրացանի որսաումէն անմիջապէս եաք :»

— «Եւ ես կ'ըսեմ քեզի թէ դուն յիմար մըն ես, և թէ դուն պիտի պատժւիս գժոխքին մէջ, որտվշետե չես հաւար հրաշքին : Ճիշդ երբ էօրիւկը վերցուց եաթաղանը իմ զաւակս սպաննելու, ես աղօթեցի մեր Քրիստոսին ամրող որազվս, և մեր Քրիստոսը երկնքէն զարկաւ մեռցուց ան : Եթէ ունէ մարդ մը կար մօսւերը, ինչպէ՞ս կ'ըլլայ որ մեղմէ քսան հոգի ամբողջ երկու օր փնաւեցինք զինքը և չդտանք :»

— «Հրաշք մըն էր, Քոսթալսս, հրաշք մըն էր,» կրկնեցին զանազան ձայներ :

— «Ես ձեր հրաշքներուն չեմ հաւատոր,» ըստ մարդը նորէն, և նստաւ այն քարին վրայ որ կը դոցէր Անդրօնիկէի և Լուլայի թաքսացին բերանը :

Վստահ ըլլալով որ դուրսի ժողովուրդը քրիստոնեաներ էին, անոնք հրեցին քարը դուրս դալու համար :

— «Հրաշքը հրաշք է,» աղաղակեց Քոսթալսս, երբ ըզդաց որ իր տակի քարը կը շարժի : Մէկդի սահելով, զարմացաւ, և իր շուրթները կրկնեցին «Հրաշք» բառը, հառաչով մը :

— «Մեր Աստւածածինը : Մեր Աստւածածինը : Երանելին»... եւ միւսները Անդրօնիկէին դունաստ ու ձերմտկ

կերպարանքը տեսնելով, սկսան աղմկել և, ծունկի չոքած, երկրպագեցին անոր :

— «Ես չեմ Աստւածածինը,» ըստ ան : և Լուլային հետ սենեակէն դուրս գալով, պատմեց անոնց ամէն բան :

— «Չե՞ս աեսներ որ հրաշք մը չէր ատ : Ինչպէ՞ս կըրնամ հաւատալ հրաշքներուն . Երբ այնքան քահանաներ և անօգնական երեխաներ կարւեցան իմ աշքիս առջեւ և ոչ մէկ սուրբ խուսափեցաւ թիւրքի մը սուրբէն,» ըստ Քոսթալսս :

— «Ըսէ ինծի, կ'ըսեմ, ի՞նչ է հրաշք մը, ուրեմն : Քըրիստոս չխրկեց այս մանկամարդ կինը հոս, Անոր գնդակը շփրկեց հինդ կեանքեր, և քուկդ ալ :»

Առ բան մըն է որ ես չեմ ուրանար, և ես ալ կը հաւատամ :

— «Մայրս,» լուեցաւ ձայն մը յանկարծ :

— «Զաւա՛կս,» պատասխանեց ուրիշ ձայն մը :

— «Տիկին Տիտիօնուքա՛,» բացագանչեց Անդրօնիկէ, իր ձեռքը զմայլմամբ սեղմելով անոր ճակտին : «Ի՞նչ կը նշանակէ այս ։ Տասնեկինը օրեւայ ժամանակամիջոցին անոնք այնքան փոխւած էին, որ գժւարաւ կը ճանշնային իրար : Երբեմնի հարուստ սիկին ֆրանքուլիսի հագուստները աղասած և բղկտած էին, և Լուլան յիսուն ատրեկան կնոջ մը կը նմանէր : Սրտարեկ մայրը ոչինչ չէր գիտեր իր զաւկներու ճակտատգի մասին, բայց լսած էր թէ իր էրիկը և անոր եղբայրը ինչպէս նաև եպիսկոպոսն ու բերդին բոլոր պատանդները սպաննեած էին Վէհճէտ փաշայի ձեռքով : Տիկնոջ անձկութիւնն ու յոգնութիւնը գրեթէ զրկած էին զինքը արամաբաններու կարողութենէն :

— «Հրաշք մը չէ՞ ատ,» հարցուց Անդրօնիկէն Քոսթալսին, մատնանշելով երկուքին որ գրկախառնւած էին :

— Այս՛, այս՛, հրաշք մըն է ատ : Թող Քրիստոս ներէ ինծի,» պատասխանեց Քոսթալսս, բազմիցո խաչակնքելով :

Բոլորը մէկաեղ գրեթէ յիսուն քրիստոնեայ էին, հաշելով ուրիշներ որ գիշեր տաեն հաւաքւած էին հոն :

— «Ի՞նչ պիտի ըննք : Անչուշա մենք չենք կրնար հոս միալ,» ըստ Անդրօնիկէ :

— «Այս չոճի ծառերէն աւելի լաւ ի՞նչ կրնանք գըտնել :»

— «Մենք կրնանք հոս պահեկ ասեն, և գիշերը վրայ հասածին պէս մենք պէտք է երթանք ծովափը, ուր փսարացիներու նաւակները սկսեր են դալ, և մեկնինք Փըստարա :

— «Եկէք այդպէս լունք» բախն անոնցմէ շատերը :

Ուստի անոնք հանդչեցան մինչև իրիկուն : Երբ ամէնաթանձը մութը կոփեց, անոնք սկսան իրենց ճամբորդութիւնը : Արշալուսին անոնք հասան նաւահանգիստ մը որ կը դժուէր երկու բարձրավանդակներու մէջ : Հոն անսան հեռուէն փսարացիներու զանազան նաւակներ և նշան ըրին անոնց : Թէև այս նուակները գեռ նոր սկսած էին նաւարկել, բեռցւած անցորդներով, սակայն Անդրօնիկէի և իր ընկերներուն նշաններէն և աղադակներէն դարձան և անոնք ալ մէջը առին :

Թ. ԳԼՈՒԽ

Դ Ր Օ Հ Ա Կ Մ Ի Բ Ն Ա Ռ

Ապրիլի վերջերը, երբ Անդրօնիկէն թողուց Քիոսը, նշանակելի եղաւ այն մեծ անդորրութիւնով որ կը սարածւէր ամբողջ եղեան ծովուն վրայ : Արեղակը, ամառւան պէս կիզիչ, նկարեց մթնոլորաը կենդանի գոյներով : Ցուկանաւերու առադասաները բացւած էին ոչ թէ արագացնելու նաւերու ընթացքը, այլ շուք ընելու համար :

Քիոսի սարադիրները երկնցած էին կայմին վրայ, արլուսում ախուրի : Իրենց թաց աշքերը յառած էին իրենց հայրնիքին ափերը, ուրիէ այսակոի վայրագ բանադասում մը կը հեռացնէր զիրենք :

Ո՞վ կրնար երեսակայել ատրի մը առաջ թէ այս ժողովուրդը, որ խաղաղ կը գուէր վարդի թերթիկները իրենց պարտէղներուն մէջ, որ կը մոռնար խիստ ձմեռը գարնանային տաք հովերուն և թռչնոց գայլայլիկներուն մէջ, զւարճանալով կեանքի երջանկութիւնով ու սիրով, դատապարաւած էին այսպիսի ճնշիչ տղիսներու :

Խոկ հիմա, երբ չարացուք օրերը վրայ հասած էին, և նաւարեկորներու պէս անոնք կը սատանէին գէսլի նաւահանգիստ մը, անոնք միայն կը խնդրէին հոն հասնիլ նոր փոթորիկ մը իրենց բաղիսելէ առաջ : Այս էր միակ մաղթանքը բազմաչարչար ժողովրդի կուրծքին մէջ :

Փսարացի նաւապետները, — եղեան ծովու դլիինները . . . խորունկ հարւածներով կտրեցին ծովը, փոխարիննելու համար հովին բացակայութիւնը : Որովհետեւ նաւակը ծանրապէս բեռցւած էր չափազանց մարդկային բեռով մը, անոնք քիչ :

Ճամբայ կրցան կորել : Ճերմակ առագաստի մը երենալը սեէ սեղ ջուրի կապուտակ հայելիին վրայ՝ բաւական էր անձկութիւն և երկիւղ յարուցանելու ճամբարդներուն մէջ :

Օրը բաւական առաջացած էր երբ, ետ թողլով Փսարոնի հրատանգանը, անսոն իրենց գիմաց Փսարու կղզին և իր մոխրագոյն գաղափթը հեռաւոր հորիզոնին մէջ :

Ուրոխաւթեան ու ցնծութեան աղաղակ մը փրթաւ, անսոն բալրէն, «Փսարա», «Փսարու»:

Անսոնք գրկախառնւեցան խոսացւած Երկրի այս աեսարանին հանգէտ բայց ճակասագրին կամքը անսոն հակառակ էր : Ճիշդ այդ վայրկեանին հինգ ցուկանաւեր երկցան բարձրաւանդակի ետեւէն որ գէտի իրենց կուգային :

Կասկածիլ կորելի չէր : Նաւակները թիւրք նաւասարմին կը վերագերէին, և իւրաքանչիւրը զինւորներու արհամարհելի քանակ մը չէր որ կը կրէր, Ուժապառ նաւասարիները նոր ուժ գտան իրենց վանդին մէջ : Հեղձուցիչ ճիշեր և սղեր յաջորդեցին : Տարաքախտ քիսոցիները իրենց ձեռքերը չարժեցին օդին մէջ գէսի Փսարու՝ յաւսլով որ բնակիչները կամ նաւ մը՝ աեսնալով զիրենք՝ օգնութեան պիտի փութային :

Թիւրք նաւերը ակօնեցին ծովը արագարար և աղմկալից կերպով : Կէս ժամեւան մէջ անոնք հրացանի հեռաւորութեան մէջ էին :

Նաւասարիները ճգեցին իրենց թիւրք և զէնքերը վերցուցին, նախընարելավ մեռնիլ քան թողուէ որ թիւրք ցըռկանաւերը մօսանեցին : Մանուկներու ու կիներու աղաղակները սափեցին անսոն հրաժարիլ իրենց նպասակէն : Թէ՛ համար գնդակներու տարափ մը կրնար լմոցնել անոնք բոլորն ալ . . . կեցան անսոնք, ախրագէմ սպասելով ճակասագրի վճռին :

Շուտով ցուկանաւը շրջապատաւած էր թշնամու նաւերով, որոնք կը լերէին աւելի քան հարիւր յիսուն զինւոր :

— «Ո՞վ է նաւապեալը,» պահանջեց թիւրք հրամանաւարը :

— «Ես եմ,» պատասխանեց Երկար բարակ մարդ մը, որ լոռնած էր զեկէն :

— «Ո՞վ էլ կը ատնիս այս բոլոր կիներն ու մանուկները :»

— «Փսարա :»

— «Ինչո՞ւ կը թողուն անոնք Քիոսը :»

— «Որովհետեւ հոն մարդ կ'սպաննեն :»

— «Կապեցէ՛ք այդ լիրը մարդուն ձեռքերը :»

Հաղիւ հազ այս բառերը արատասնաւած էին, երբ հրացանի մը ձայնը լուեցաւ : Նաւագեալ, որ Անարսուլիս կը կոչւէր, երկու ուաք հեռուէն պարապեց իր հրացանը ալէյին կուրծքը, որ անմիջապէս ինկու մեռած, տռանց բառ մը խոկ արատասնելու :

Թիւրքերը խենթեցած յարձակեցան նու տպեախն և իր եօթը նաւատափներուն վրայ : Յուսուչառ կոխու մը շարունակեցաւ պհարկու հետևանքներով : Աւթը յոյները ըսպաննեցան երեսուներեք թիւրքեր սպաննելէ ետք :

Ապա վախսատականները, հակառակ իրենց ողբերուն, առարեցան թիւրք նաւերուն մէջ :

— «Հաճեցէք մեզի չբաժնել, էփէնտի,» ըստ Անդրօնիկէ թիւրքերէն մէկուն որ կուլային թեէն բանած կը քաշէր :

— «Մի՛ բաժնէք մեզի,» հեկեկաց Լուլան, կառչելով գըրեթէ անկենդան իր մօր վլէն :

— «Դուն ինծի կը վերաբերիս,» ըստ ուրիշ թիւրք մը, Անդրօնիկէն թեէն բանած :

— «Մի՛ բաժնէք մեզի : Մի՛ բաժնէք մեզի,» աղաղակեց Անդրօնիկէն, արցունքներով :

— «Հանդիսա թող տա . նաւազեախն համար է այդ աղջիկը : Նեաեցէք ան նաւազեախն նաւուն մէջ,» ըստ սալիքոս միւսիլման մը, մօսեցածին պէս,

— «Թողէ՛ք երթամ : Սպաննեցէք զիս, բայց պիտի չգամ : Ո՞չ, չոլիսի դամ,» ճշեց Անդրօնիկէն, արցունքներու հստանքով մը, բուռնցքի ծանր հարւած մը տալով սարիքոս միւսիլմանի երեսին :

— «Ի՞նչ : Կը կուի՞ք : Մոթափա օդնէ՛ ինծի : Հոս եկուր,» և երեք ուժեղ թիւրքեր յարձակեցան անոր վրայ :

— «Սպաննեցէք զիս, սպաննեցէ՛ք զիս,» աղաղակեց Անդրօնիկէն, ճանկելով անոնց երեսուները և մէկուն մօրու քէն բռնելով :

— «Իմ Անդրօնիկէս, սկրելի Անդրօնիկէս, երթառ բարով, երթառ բարով : Անօդուա է, բայց Քրիստոս պիտի չմոռնայ քեզի, աղաղակեցին Լուլան և իր մայրը, որ արդէն նաւէն առնւած էին :

— «Ո՞չ : Ես պիտի չգամ : Ես պիտի չգամ : Սկռանեներովս պիտի սպաննեմ ձեզի, վա՛տ թիւրք,» աղաղակեց քէհային աղջիկը, խղանալ անոր երեսը, որուն մօրուքէն բռնած էր :

— «Մի գար եթէ չես ուզեր,» ըստ նաւասախ մը, հաստ լախախ հարւած մը իջնալով աղջկան գլխուն : Ծանր հարւածին աակ զահը անգգայ ինկաւ գեաին : Ծրարի մը պէս նեաեցին աղջիկը ցականաւէն գրօշակիր նաւուն մէջ : Բնկլմնեցնելով փառարացիներու նաւակիլ թիւրք նաւասախները ուրախութեամբ վերադարձան նաւասորմը :

Իւրաքանչիւր ցականաւ կը վերաբերէր տարբեր Փրէկաթի մը : Քրիստոնեայ գերիները պիտի նւիրէին իրրե ընծայ իրենց հրամանատարներուն :

Ցականաւը գրօշակիր նաւուն հասնելէն առաջ Անդրօնիկէն մասմամբ վերտացաւ իր զգաստութիւնը, սիրաը մարեցաւ և սկսու ողբագին հեծել :

Իր հագուստաները պատառած էին կռւին մէջ : Իր ձեռքերը կապւած էին երբ զգաստութիւնը կորուսած էր : Իր մօս չկար ոչ կուլան, ոչ Տիամանթօն ոչ ալ իր ծանօթներէն մեէ մէկը : Դողաց անոնց վրայ խորհած պահուն, որովհետեւ կզգար թէ թերես անոնք աւելի գէշ վլճակի մը մէջ էին :

Սրդէն զիւեր էր երբ անոնք նաւը սարւեցան և շըլթակամագ նաւակամագ :

Հոս Անդրօնիկէն գտաւ ուրիշ քրիստոնեայ բազմութիւն մը, երէկ հարուստ և այսօր բախտի միւնոյն հարւածով ինկած էին սասր և խղճալի վլճակին :

Հոս Արքախոյ գեղեցիկ և կոտրած ծագիկը խամրեցաւ քառասունը զիւեր որ : Ան որ Թէրմօպէլիի և Կրամիւսի Պանդոկին մէջ երկու անդամ քաջաբար կռւած էր, վերջապէս վախսաւ և սարսափահար դարձաւ, քանի որ իր խոկ աչքերով տեսուա որ մահը անպատութեան հետ ընկերացած կտմաց կամաց կը մօսենար : Դէմքը կորսնցուց իր ձեռւութիւնը, և գարձաւ սաւերը այն արքախոյ յաւերժակարութիւնն, որուն հանդիպեցանք շատ առաջ : Միայն իր երկու նշանեւ աշքերը, որ կը փայլին աւելի պայծառ իր գունաս գէմքին մէջ, կը յիշեցնէր քէհային մէկ աղջկան մը :

Անդրօնիկէն չէր խօսէր ոչ ալ կը հառաջէր, ոչ կ'արտասւէր, հազիւ թէ կուաէր, այլ անշարժ և կծկատած չորս աշքերով, ինքզինք սաւաւ յիշուլութիւններու, մատածումներու և իղձերու :

Միւս բանատարկեալները, որոնք կամաց կամաց վարժըւած էին գերութեան, և սկսած էին խօսակցիկ նաւաստիւր:

ներու հետ՝ իրենց շղթաները թեթեցնելու յոյսով, նկատեցին Անդրօնիկէի լուութիւնը իրեւ մենամոլութիւն։

Ստեղյան գերիները հոկող սպան նոյն կարծիքէն չէր։ Անդրօնիկէի լուու աչքերը աւելի բան կ'արտայայտէին քան միւսներուն շատախոս չուրթները։ Իր արտաստանութիւնը երբ քիչ անդամ կը խօսէր, ցոյց կուտար թէ ինքը քիսացի մը չէր։ Ուստի զդուշութեամբ հոկոց անոր, և վերջապէս իր մեծին այնքան հաւատարիմ ու հետաքրքրական նկարագրութիւնը ըրաւ անոր, որ ծավակալ Քարտ Սլիի ականջը հասաւ։

### Ժ. ԳԼՈՒԽ

Թամալանը Դրօչտկիր Ետւուն Վ. Պ. Պ.

Թիւրքերը ռամազոնի կը բռնէին, ազօթքի ու ապակառութեան այն աարօրինուկ ժամանակամիջոցը, երբ խողերու պէս կը քնանային ցորեկ ասեն և գիշերը, նորէն խողերու պէս, կը թաղւէին գինուլութեան, որկառմոլութեան և անառակութեան մէջ։

Քաղաքները, չուկաները, նուեկու յարկերը լուսաւորւած էին բազմագոյն լուսաերներով։ Հեղեղւող նւագախումբերը կը վերակենդանացնէին նուամասայցներն ու ծովափները։ Ամբողջ կայսրութեան մէջ հանդէսներ և ցայցեր կը պատրաստէին ռամիկ խուժանին համար։ Հոս կրնասաննել կողիս քարտկէօզ, կամ լոել մօլլաներու մասաները կամ նոյիլ կէօզալը ճի ֆաքիրներուն։

Քարա Սլի, Ռիալի պէս և գրօչակիր նուուն միւս նաւապեաները ուրախութեամբ կը աօնէին ռամազանի վերջին գիշերը։

Երբ բարեկենդանը իր վերջաւորութեան մօս էր, կէս արբած ծովակալը դարձաւ նաւապեախն, ըսելով, «Տասներկու օրւան մէջ Մօրէայի և Ռումէլիի կեավուրները պիտի լոեն Քիոսի պատիժի մասին, և պիտի հասկան թէ ինչ փախարինութիւն կ'սպասէ իրենց ալ։ Հիմտ թող որ ուղածնուն չափ արագ վազեն Փարաս կղզին։ Որքան խաւանան հոն նոյնքան աւելի գլուխներ և գրամ պիտի խրկենք մեր տիրոջ ուուլթանին։ Աղաս, աւելցուց ան, ատաճիկը նաւապատակը կառքով կը բռնէ։ Փարասէն ետք մենք կ'առնենք Հուօդոս, Կրէտէ, Թէնոս, բոլոր կղզիները մէկը միւսի ե-

տեէն։ Շիտակ ճամբան սորվեցնող Մուհամէտը վկայ, եթէ Խուրչիտ վաշա, սրուն հարէմը անպատաւծ են անոնք, ըրդթայակապ Պոլիս շխրկէ իրսիլանթին ու Մավրոքօրտաթօն, ինքը պիտի կախւի։

— «Արդարեւ պիտի կախւի, բանատրկւի և տանջւի ամէն կերպով, եթէ շխրկէ զանոնք,» հառաչեց Քայիտան պէյը։ «Մենք կարճ ժամանակամիջոցի մը մէջ այս աեղէն խրկոծ ենք ամիթիւ գերիներ և հինդ նոս ըեցած աւարներ մեր վեհափառ ոուլթանին։»

— «Շուտավ, պէյ, զուք պիտի տեսնաք ոչ միայն ... Յանկարծ ծովակալը ինքնինք ընդմիջեց։ Ծուխի ամայ մը հեղեղեց լուռ մունջ։

Իր թխագէմ աեսքը սկսաւ ասափանարար կարմիլ, կոկորդը ուռիլ, իր աչքերը սկեռած էին. ասաեղազարու, ամողամած երկնքին, իր երակները պրադ կը զարնէին մինչդեռ դէմքը ցոյց կուտար այնպիսի բարկութիւն մը, որ իր խոկ շաղաքորթողներն ու սպաներն անդամ սարսափեցան այս արտգ սցյակերպութեան առթիւ։

— «Ո՛չ, ո՛չ, ո՛չ։ Սլլահը վկայ։ Զեմ կրնար խորհիլ առանց սարսափի։» Ոտքի ցատքեց ան։ «Կեավուրները, այս անարժէք, անմաքուր թշւառականները զէնք վերցնեն այսպիսի կարող փաստիշահի՝ մը դէմ։ Կայծակնահար Ղուռանին դէմ խոկ։ Ագքայութեան գլխաւոր գռնապանը վը-կայ, վկայ Ապուլէքիլ, և Օմէր, և Ալի և երկնքի բոլոր ոուրբերը, ես չեմ կրնար մոռնալ Թրիփոլիցայի դժբախութիւնը և Խուրչիտ Հարէմի անպատւութիւնը։ Անանելի է աս։» Ոլորելով իր հասաւ պեխը, սկսաւ ձեմել արագ քայիրով նուին գոսիկոնին վրայ։

Պաշտօնականները թրքական սավորութեամբ ծալլապատիկ նուած էին, իրենց առջեւ ունենալով փոքրիկ սեղաններ սրոնց վրայ դբւած էին ամէն աեսակ մուղէններ ու անուշեղէններ։ Անոնք անմիջապէս ոտքի կանգնեցան և խոնարհարար ծալլեցին իրենց ձեռքերը կուրծքերնուն վրայ։

Այս ճաշկերոյթը տեղի ունեցաւ Ղուրպան Պայրամի բարեկենդանին առաջին իրիկունը։ Վաղւոյ զոհաբերութեան համար փոխանակ սչխարներու, Քարա Սլին սրոշեց իրեկ գերի քիոսցիները, իր սպաները հատկան իր ամարդի և արիւնուուշ կոմքը։

Տամբ բողէին մէջ դժբախոս քրիստոնեաները բերւած էին նուու բանահէն գոսիկոնին վրայ, իրենց արիւնարու բռնապեան քով։

Ծովակալին մօտ, — որ երկնցած բազմոցի մը վրայ, անկարեկիր կը լսէր զսէրու աղերսանքները, — կեցած էր մեծ արար մը, որ հագած ունէր արենագոյն և ոսկեճամուկ զգեստ մը. խրաքանչխոր գլխուն մէկ հարւածով մը զարիկաւ նետեց. փորձառու դահիճը ոսկի մը նւէր ստացաւ ծովակալէն :

Բարբարոս պոռչտուքներն ու ծափահարութիւնները ըսպաներու, նաւապետներու, շողոքորթներու, և երդիչներու, որոնք բոլորն ալ, այս տօնի խուժդուժ աեսարանին հանդէպէլ, կը ձայնէին Ալլա՛հ էքալէր, կը խեղդէր զոհերու ջղաճական աղաղակները և ողջնացներու խղճուկ աղերսանքները :

Ճակատագրական կարգը արդէն եկած էր Անդրօնիկէին : Իր ձեռքերը կապւած էին : Իր երենոսէ մազերը բնական ոլորներով ձգւած էր իր կոստակին վրայ : Իր միակ ծածկոցը գոտի մըն էր, որ մէջքէն մինչև ծունկերը կը հասնէր :

Անդրօնիկէն քալեց տիրադէմ, գլուխը իր կուրծքին վրայ : Բայց երբ մօտեցաւ դահիճն և ծովակալին, և մահը միայն քայլ մը հեռուն էր, վայրկեան մը գլուխը վերցուց Ամէնաբարձրեալին, խնդրելով ընդունիլ իր մեղաւոր հոգին : Ապա գառնալով իր անօրէն դատաւորին, աղաղակեց, «Տըմարդի և անպիտան գերի : Շարունակէ ջարդդ, քանի կինքը և մանուկներ ձեռքիդ մէջ են, որովհետեւ վաղը պիտի հանդպիս Յունաստանի խոկական հերոսներուն : Ես հոն պիտի սպասեմ ձեզի : Հոն պիտի դառ դուն, արիւնաբրու վագր, և հաշիւ պիտի տաս անմեղները կոստրելսւդ համար, դուն պիտի չփախչիս Աստուծոյ սուրէն, մատանանչեց երկինք :

— «Սպասի՛ր,» ընձառիւծի մը պէս առաջ նետւելով, Քարար Ալին պոռտց դահիճին, որ պատրաստ էր կտրելու Անդրօնիկէին գլուխը : Ո՞վ է առ աղջիկը : Լոկ մահը բաւական չէ առոր համար : Բե՛ր չարչարանքի գործիքները : »

— «Բե՛ր չարչարանքի գործիքները,» կրկնեց արքատիացին, իր գեղնած երեսը — թեթև մը ծիծաղեցաւ — «Բե՛ր չարչարանքի գործիքները, և դուք, հաղար թիւրքերդ մէկտեղ չարչարեցէք կի՞ն մը : Թող աշխարհի աղգերը լսեն թէ հաղար թիւրքերու խոկական արժանիքը հաւասար է մէկ շղթայակապ յոյն կնոջ մը : »

— «Ո՞վ է այդ աղջիկը : Բաւական է : Արձակէ առոր ձեռքերը : Ես ցոյց կուտամ քեղի թէ ի՞նչ է թիւրքի մը արժանիքը : »

Քարտ Ալին այն առեն աեղեկացաւ որ այս կինը այն խոժուագէմ ու լռակեացն էր պու մասին գլխաւոր բանապահը շատ անգամ խօսած էր :

— «Սուր մը գրէք ասոր ձեռքերուն մէջ : Շուտով կանչեցէք Հասանը : »

Արձակեցին Անդրօնիկէի ձեռքերը : Հասանը երեցաւ, գրեթէ ասուերէք ասպեկտն մանուկ մը :

— «Հասան,» բառ ծավակալը, թօթօվելով, գինովութենէն, ապաս, աս անհաւատ կնոջ գլուխը ջարդէ նայիմ, որ կ'րոէ թէ հաղար թիւրքեր չեն կրնար յաղթել իրեն : Ապա արհամարհական խնդրագով մը ըստւ Անդրօնիկէին, և Հիմա քու ձեռքերդ արձակւած են, պաշտպանէ ինքզինքդ, եթէ կրնաս, այս աղուն դէմ : »

Հերսուհիին աչքերը, սուրը բռնելուն պէս, արագարար պարագանեցաւ այս բոլոր արքեցովներուն վրայ : Վայրկեան մը քիսացիները սպաննողին վրայ յարձակելով ծագեցաւ մաքին մէջ : Ապա, նկատելով այդպիսի փորձի մը անօգաւառը, ըստւ անոր, «Կը աեսնես որ շղթաները ու ռեցուցած են ձեռքերս, բայց ես պիտի շներկեմ անոնք այս անմեղ մանկան արիւնին մէջ : Ես չպիտի ընեմ այն ինչ որ դուք կ'ընէք քրիստոնեաներուն : Հրաման ըրէ այդ մարդուն,» մատանանիշ ըստւ դահիճը, որ գերագոյն անտարքերութեամբ մը այնքան մահ պատճառած էր քիչ տռաջ, «Ինծի հետ չափւելու, և ես պիտի սորվեցնեմ անոր թէ ինչ է մահը : »

Ո՞ր ազնիւ պրտի մէջ հիացում առաջ չէր դար յոյնին այս ասպետական ու վճռական խոօքերուն հանդէպէլ : Աղջիկը կոյր յուսահասութեան մասնած կին մը ըլլալ չէր թէկը, այլ խոկական հերոսուհի մը իր աղգին ու կրօնին : Բայց ի՞նչ արժէք կրնար ունենալ առ, եղային, անզդայե մուեռանդ ժողովրդի մը աչքին :

Քարտ Ալին նշան բրաւ դահիճին մօտենալու : Վերջինը վարտնեցաւ նախ, ապա, խորհելով որ եթէ առաջ չգտար իր գլուխը պիտի կյնար չարչարանքներով, վաղեց Անդրօնիկէին վրայ, միենոյն առեն քամահրելով անոր մերկութիւնը :

Տիաքոսի բնկերը անդորրաւթեամբ կ'սպասէր դահիճի յարձակումին, ինքը քայլ մը չառաւ, և երկու վայրկեան չանցած, հակառակ անոր պոռչառքներուն ու սպառնութեներուն, գետին զարկաւ երեք մահացու հարւածներով :

— «Շւրից մըն ալ խրկէ», աղաղակեց Սնդրօնիկէն ծովակալին, որ, շանթահար ու զարմացած այս անսարանին հանդէպ, անկարող էր հաւատք լինծայել իր աչքերուն:

— «Ճէր իմ, իննայէ այս անհաւատին կետնքը», բացադանչեց տարիքու իմում մը, անոր ոտքը լինալով. «Ճնորհէ անոր խալամի շնորհքը, որովհետեւ անկէ առաջ պիտի գան զաւակներ, որոնք Օսմանի կայսրութիւնը պիտի սասնին աշխաղի միւս ծայրը:»

— «Տաճիկ պիտի ըլլա՞ս եթէ արձակեմ քեզի:»

— «Տաճիկ: Ո՞չ: Ես չպիտի փոխեմ իմ հայրերուս կրօնքը կետնքի մրտարներուն համար,» պատասխանեց արքատիացին, հանդարասութիւնով:

Աղջկան վարմունքը հանդսացուց ծովակալը: «Ես կը խոստանամ քեզի սուլթանին հարէմը խրկել,» ըստ ան:

— «Սուլթանին հարէմը: Հոն ինծմէ դեղեցիկ հաղարաւոր կիներ կան, այսովէս որ երջանկութիւնը շտա մեծ չէ,» ըստ աղջիկը:

— «Ծովերու ամէնակարող ծովակալ,» բացադանչեց իմամը, «դուն որուն նայւածքէն կատաղի ջուրերը կը հնացանդին, դոռ ալիքները կը խաղաղին, հովը կը դադրի, և անձրեն ու կարիկուաը առաւտօնեայ ցօզի կը փոխւին, շնորհէ ինծի այս քրիստոնեացին կետնքը: Յանձնէ զայն իմ խնամքին, և ես կը խոստանամ երեք օրէն Մարդարէն աղջիկ մը ընել զայն, արժանի մինչեւսկ քեզի, այս բաղմամարդ կղզիին յալթողը: Միայն ձեր բարձրութիւնը, միայն դուք, կայսրութեան ահարկու ախոյեանը, արժանի էք այս աղջկան: Եթէ կը սիրէք ձեր աղջն ու իր երկրակալութիւնը, մի՛ մերժէք ան:»

— «Ես կը հասկնամ քեզի,» ըստ Քարա Ալին խմամին, հաճելի ծիծաղով մը: Ապա Սնդրօնիկէն դառնալով, «Զգէ սուրդ:» Ես քեզի ընտրեցի իրրե գլխաւորը իմ հարէմին: Հիմակու հիմա սկահէ կրօնք: Մինչեւսկ եսանիայի Ալի փաշան թոյլատեց իր Վասիլիկէն քրիստոնեայ մնալու:»

— «Կի՞նը իմ եղբայրներս սպանմողին: Ես կը նախընորեմ մեռնիլ քան այսպիսի անսլատութիւն մը կրել:»

Աղջիկը սուրբին ծայրը իրեն դարձուց:

— «Աստծու սիրուն,» և բրկի՞նք, «Մի՛: Զգուշացի՞ր:» Աղմակալից աղաղակներ լուեցան: Ծայրը անոր կուրծին չդպչած, փաշային սպաները բռնեցին:

— «Արձակեցէք զայն: Հաղւեցուցէք անոր ամէնա-

արժէքաւոր հալաւները, որ կը դանւի դրօշակիր նաւուն մէջ, աւելցուց ծովակալը: «Անոր սիրուն ես կը շնորհէմ իրենց այս նաւուն մէջ դանւող բոլոր միւս քրիստոնեաներու կեանքը, սակայն միւսնոյն առեն պէտք է թվաստուին և ընդունին իսլամը խլատիւ իմ հարամիքներոււն:»

— «Սպաննեցէք զիս, փաշա, սպաննեցէք զիս հազար անդամ: Սպաննեցէք զիս և մի՛ այսպիսի արատ մը դործէք իմ վրայ,» աղաչեց Սնդրօնիկէն այրող արցունքներով, իր ծունկներուն վրայ լինալով: «Ես նշանառծ եմ Թրասիրուլուին —»

— «Դուն ամօթէ վախնալու բան մը չունիս: Դուն իմ գլխաւոր կինս պիտի ըլլասս,» պատասխանեց անոր Քարա Ալին, գառան մը պէտ հանդարաելով և նւազուն աչքերով անոր:

— «Քո՞ւ կինդ: Օ՛ Ասաւած, օգնէ ինծի, օգնէ ինծի: Հիմա խելքս կը կրօնցնեմ: Կի՞նը թիւրքի մը, դահիճ Քարա Ալիին: Խորհէ՛, ճիւազ; թէ ինչ կ'ընես: Ես միշտ պիտի տեսեմ քեզի: Պիտի սպաննեմ քեզի քնացած ատենդ: Դուն աեսար թէ ի՞նչ կրնամ ընել ես: Եթէ զէնք չունեամ, ակռաներովս պիտի սպաննեմ քեզի:»

Աղջկան արհամարհական խօսքերէն ծովակալին վայրագ հոդին նորէն դրդուած էր: Կին մը, սոսկ կին մը այսքան հակառակէր իրեն, որ քանի մը օրւայ միջոցին ջարդեց և դերութեան սովորեց վաթաւուն հաղար մարդկային արարածներ: Նախատական մէսաերով սպանաց քրիստոնեացին, որ արհամարհած էր շնորհք մը, որուն համար Բ. Դուան ըոլոր փաշաներուն աղջիկները հոլարտ պիտի զգային: Վերջանէս աւելցուց ան, «Քանի որ դուն չես հասկնար պատիւը, որ քեզի կը շնորհէմ, քեզի հետ պիտի վարւիմ ինչ պէտ գերիի մը հետ մինչեւ այն օրը երբ քու դլուխդ ալ կիցնայ այս զամբրիւղին մէջ:»

Սն մատաննեց այն զամբրիւղը, որուն մէջ նեաւած էին նոր գլխաւատածներու գլուխները: «Արձակեցէք ան և հագւեցուցէք:»

Այս երկրորդ հրամանին Սնդրօնիկէն և միւս գեռ ապրող քրիստոնեաները անզափափախեցին:

Ժամ մը վերջը Սնդրօնիկէն նորէն բերւեցաւ բռնակալ ծովակալին մօտ:

Այլևս կէս մերկ չէր անոր վիզը, այլ հաղած էր տաճիկ կնոջ մը փարթամ ու հրապուրիչ հաղուստը, իր ու

մազերուն ծալքերը հիւուած էին, ճերմակ և թանկագին ծիրանեգոյն աղամանդներով։ Սուղ մարգարիտաներ կախուած իր վզէն և ականջներէն։ Երկու սուկեղէն ծոպեր ամրացուցած էին իր գօտին։ Իր Փէրէձէն կամ լաչակը դեղեցիկ ոսկեհուռ զգեստ մը անարատ կոյսին թափանցիկ քողին նման, չնորհալիօրէն ձգւած էր։ Իր մատները բեռցւոծ էին մարգարիտնիրով և աղամանդակուռ հողտթափները կը ծածկէին անոր ստները։

Տաք արցունքներ կը հոսէր իր սյուերէն վար, երբ կը պազատէր փաշային որ մէկ անդամէն սպաննէ զինքը։

— «Մարգարէն վլայ, աւելի գեղեցիկ լին մը չկայ աշխարհի մէջ, և Մուհամէտ ասկէ աւելի գեղեցիկ հուրի մը չունի արքայութեան մէջ» աղաղակեց Քարա Ալին, երբ տեսաւ աղջիկը։

— «Կեցցէ՛, կեցցէ՛», ձայնակցեցան միւս նաւապեաները, երկու ձեռքով իրենց մօրուքը շփելով։

— «Օ՛, Փանայիս, եկուր օգնել ինծի։ Մահը ոչինչ է այսպիսի անպատճութեան մը հետ բազդատելով։»

— «Նատէ և պատմէ ինծի քու անձիդ մասին, ըստ քափառան փաշան, յափշատկւած կըքով և ջանալով անոր ձեռքէն բռնելու։

— «Մի՛ մօտենար ինծի։ Ճիւա՛ղ, ճիւա՛ղ, վա՛տ,» ճշեցան, բռնի մէկդի հրելով։ «Քեղի ըսի թէ կը խեղդեմ քեզի, և պիտի ընեմ։»

Այս վերջի նախատինքէն Քարա Ալի կտոկապուտ կըտրեցաւ, և լուռ դիտեց բոլոր ներկաները։ «Զգուշացի՛ր, թշւառաֆան կին,» ըստ ան։

— «Մի՛ դաշիր ինծի։ Քեղ կը խեղդեմ եղունդներով։ Պիտի սպաննեմ քեզի իմ ակուներով։ Դուն կը աեսնես թէ չոր խօսք չէ որ կ'ընեմ։»

Ծովակալը նշան ըրաւ որ աղջիկը իր սենեակը տանին, իր բարկութիւնը բարձր, կուլիտ խնդուքով մը արտայացնելով, «Գիշեր-բարի՛։ Գիշեր-բարի ձեզի, պարոններ,» ըստ ան նաւապեաներուն։ «Վաղը ձեզի կը պատմէմ ամէն բան ։»

Ան առանձնանալ կ'երթար, երբ վէհճէտ փաշան, կղզին նախիկին կառավարիչը, շտապով մագլցեց դրօշակիր նաւը։ Ան եկած էր տեղեկացնել Քարա Ալին թէ մատթիքագիւրու բնակիչները, որոնք քանդւած չէին, որովհետեւ

վալիտէ Սուլթանի անմիջական վալաշտպանութեան տակ էին, դադրած են ապատամբիլյաջորդ օրը։

Հիանալիօրէն հագնւած Անդրօնիկէին հանդէպ, որ այնքան անկեղծօրէն ջանացած էր ինքը ձեռք բերել, աղաղակեց, ոյնչ։ Աս աղջիկին ալ հու է։

— «Կը ճանչնա՞ք զայն, հարցուց ծովակալը։

— «Աս կը ճանչնամ զայն։» Ապա ան սկսաւ պատմել ամէն բան Պարթէնօնի տօնի, իրեն և Տիամանթօյի մասին, ինչ որ լսած էր պարոն Ֆրանքուլիսէն։

Ծովակալին գէմքը սկսաւ գոյն փոխել։ Պէլօպօնէսցուն բարձր յատկութիւնները գրգռեց զինքը։ Ետ առաջ քալեց, շոյելով իր համրիչին հատիկները։ Ապա կեցաւ և իր ադամանդակուռ բաժակը ուղեց։ Երկար տաեն իր ձեռքերն ու մօրուքը վարդեջրով լաց, և ապա վէհճէտ փաշան ընդմիջեց, «Վաղը, վաղը, բարեկամն, պատմեցէք ինծի Տիամանթօյի մասին, որովհետեւ շատ ուշ է։ Գիշեր-բարի և նորէն գիշեր-բարի ձեզի, պարոններ ։»

— «Գիշեր-բարի,» պատասխանեցին անոնք, և ապա ուրիշ բանի մասին չխօսեցան բացի երիցո երջանիկ Քարատան փաշայէն։

### Ժ.Ա. ԳԼՈՒԽ

Առաւածային վրէ ժխնդրութիւն

Փառքա կղզին փոքր և ժայռուտ է, մանաւանդ հիւսիսային և արեւելեան կողմը, ուր կարգով շարւած են տնմաշելի սեպ-սեպ ժայռեր։ Թէև զօրանոց չկայ, բայց քանի մը թնդանօթներ կը բարձրանան որ։ Նիքոլայի նաւահանդապան մօտ։

Բնակչութիւնը այն տաեն եօթը հազարէն տւելի չէին հաշւրւեր, բայց բոլորն ալ հարազատ յօյն սերունդ էին։ Ո՛չ թիւրք, ո՛չ առնավուա, ո՛չ վենետիկեան կամ ձէնօվական արիւն երբեք խառնւած չէր անոնց երակներուն մէջ։

Փարաւացիները համբաւաւոր էին, մասնաւորապէս իրենց ճարտարամտութիւնով, կատակարանութիւնով և ձեռներեցութիւնով։

Հոս կարօտ և անտուն անտէր քիոսցիները եղբայրական ընդունելութիւն գտան փարաւացիներու տուները։ Եկեղեցիները և հանրային չէնքերը անոնց արամադրութեան տակ

դրւեցան, և երբ ասոնք լեցւեցան, վրաններ և փոյտէ հիւղեր շինեցան այգիներու և պարտէղներու մէջ՝ պատասպարելու անոնց թշւառութիւնը :

Կղզիին փոքրիկ մայրաքաղաքը, որ միջնարերդին երկու կողմերէն կերկնար, միայարկ քարտչէն առևներով, նշանակելի բան մը չէր ներկայացներ : Սակայն աղա՛տ էր : Տարեկան վաթսուն հազար զրուշ և ութսուն նաւասարիներ տալով, աղատ էր թիւրք կառավարութեան աղդեցութենէն : Ապստամբութեան ասեն վաթսուն վաճառական նոտեր ունէր ան :

Պանդէլիս և Տիամանթօն կը բնակէին աղքատ երխառարդի մը առւնը, Քօնսթանթին Քանարիս, որուն անունը սկսած էր համբաւ ձգել իր մասցիւթեան, Արջութեան ու յանդգնութեան համար :

Այդ ասենները քառանութը առարեկանէն աւելի չէր ան : Իր աեսքը տիպար փառարայի մըն էր : Իր երեսը հաւկթաձե էր, քիթը քիչ մը տափակ, պղափիկ պեխ մը մետաքսեայ և վայելուչ, իր գոյնը բաց, թէև արևակէզ, հասակը սովորականէն քիչ բարձր : Իր անձնական գիծերը կարասյացէին նկարագրի աղնութիւն, տրիութիւն և վճռականութիւն :

Իր սկ աչքերուն մէջ սարսակի կամ կռասիթութիւն չկար, այլ խանդավառութիւն և բարութիւն :

Իր զգօն և համեստ կինը յայտնի էր իր գեղեցկութիւնով : Փէջիօ դուքսը Աթենաս անւանեց զայն : Իր էրիկը կը սիրէր գրեթէ պաշաելու ասախման, սոկայն սպարդացի աղջկայ մը պէս կը ասնէր բաժանումը, երբ էրիկը կերթաց կուի վանդներուն մէջ :

Ուրիշ անձ մը, որ այդ ասենները Փատրա կը գանւէր և կարեր գեր մը պատի խազար, հիդրացի Փիփինոսն էր : Սներեսուն տարեկան էր, փոքր հասակով, բայց ջղոս և կորովի ու միանուա բաղուկներով : Շատ մը նկատումներով ան Քանարիսի հակառակն էր, կռասէր, անհանդիսա և կրակուրոց : Երբ բարկանար ալպանական բառերու հեղեղ մը կը թափէր, շանթի մը պէս կ'իցնար անոր վրայ որ իր կամքին կը հակառակէր : Սակայն սիրաը բարի էր, անխարդախ և քաջ վտանգի առջե, աղատ իր գաղավարներուն մէջ, և լեզւանի, բայց բոլորովին անդիտակ դիւնագիտական լեզւին :

Քանարիս և Փիփինոս լսած էին շատ մը եղերակատակերգութիւններ աքսորւած քիոսցիներու բերնէն : Անոնք

ուսումնասիրեցին ոչ միայն թէ ինչպէս կրնան թեթեցնել փախստականներու նեղութիւնները, այլև վրէժը լուծել իրենց գահիներէն : Այս օրերան մէջ նաւահանգիտաց լեցւած էր յոյն վաճառականներական և պատերազմական նաւերով : Իրենց աննշան մեքենաներով յոյները մասածեցին կռւիլ սուլէթանի մեծ ֆրէկաթներուն դէմ :

— «Ես կ'ըսեմ քեզի որ պիտի պայցեցնեմ փաշան, Քիսէն անգին,» ըստու օր մը Փիփինոս Քանարիսին, երբ նախաձաշի նստած էին :

— «Հրձիդ նու մը ասենք փորձե՛նք,» ըստու փառացին, ծիծաղելով :

— «Նոյիր ես կը խնդա՞մ : Ես պատրաստած եմ գլխուս մէջ և պիտի ընեմ : Ըսեմ քեզի որ աշխարհի մէջ ոչ մէկ բանի կը փափաքիմ այնքան որքան ճիշդ անդամ մը քափատան փաշան օվը հանել :»

— «Ես ալ չեմ խնդար, նաւապետ Փիփինոս : Ես ուրանց՝ կ'ուզեմ և ստարաստ եմ քեզի հետ կրակը մանելու :»

— «Ճո՛ւր ձեռքդ, որ վազը արշալուսին մէկաւել կատարենք :»

— «Ճո՛ւր ձեռքդ,» ըստու երխասարդ Քանարիս : «Մենք կը մօտենանք անոնց, երբ անոնք իրենց Բամազանը կը պահէն :»

Արդարե այս երկու վճռական հերոսներու խնդրանքին վրայ, պետերու և միւս նաւապետներու ժողովին մէջ որոշւեցաւ արշալոյին ճամբայ ելլել իրենց հրձիդ նաւերով թիւրք նաւասարումին դէմ :

Քանարիս և Փիփինոս գիշերաւ աւածին երկու ժամը անցուցին, խաչեալին առջե ալօթելով : Անոնք խոստովանեցան, հաղորդւեցան և յետոյ պատրաստեցին իրենց հրձիդ նստերը :

— «Թուղ Քրիստոն ու Փանտիան պահպանեն քեզ, և զիս ամօթահար չընեն, իմ կոստանդինս : Փալիքարիի մը պէս վերադարձիր ինծի, բայց նախ քափատան փաշան այրէ : Նայէ՛ մեր նիքոլային : Ան պիտի պարծի որ ինքը իմ կոստանդինիս զաւակն է,» ըստու Քանարիսի կինը, զաւակը մատնանիշելով :

— «Երջանի՛կ վերադարձ մը քեզի մօտ, իմ կինս : Հոգ տար ինքնիրենդ, և ես քեզի ամօթահար չեմ ըներ,» ըստու Քանարիս, համեստարար իր զաւակը համբուրելով : «Երջանիկ վերադարձ,» կրկնեց ան :

Առանց յայտնի անձկութեան, առանց արցունքի, Տրովագայի հերոսի մը պէս, ան բաժնեցաւ իր կինէն և զաւկէն:

Սրչալոյսին կղղեցիները ընկերակցեցան իրենց նաւաստիներուն դէպի նաւահանգիստու, ուր Սնթիմոս՝ Աղեքոսանդրիոյ պատրիարքը, և միւս կղղերականները իրենց օրհնութիւնը կարգացին այս ձևոնարկին համար:

Հովերը որ գրեթէ ամէն առաւու կը փշէին Եղեան ծովուն վրայ, քանի մը ժամէն քաջ ծսվամարդիկը աներեսոյթը ըրին աչքէ: Ապա Փոտարայի բնակիչները քաշւեցան Եկեղեցիներուն ու առաներուն մէջ աղօթելու իրենց արիասիրա հերոսներու յաջողութեան համար:

Ժամը գրեթէ իննին հովը բոլորովին գագրեցաւ և հըրձիդ նաւերը երկու օր պահեցան Սփալմիաօրտ կղղիի բացերը: Անոնք աւսարական դրօշ կը կրէին, և երեսունըզորս նաւասախներ ունէին: Համաձայնած էին անոնք որ Քանտրիս դրօշակիր նաւուն վրայ պիտի յարձակէր, և Փիփինոս՝ փոխածովակալին:

Մինչդեռ անոնք քովքովի կ'երթային, անոնց նաւաստիները բարձրաձայն կը խոսակցէին իրարու հետ: «Գիտե՞ս թէ ես ի՞նչ կը խորհիմ,» ալազակեց Քանտրիս Փիփինոսին, որ զեկին վրայ նասած կ'երգէր:

Ինչպէս կրնամ գիտնալ: Ես կ'երգեմ, բայց Ես կը խորհիմ ալ:» Փիփինոսի այս պատասխանէն սուր խոնդուք մը արձագանգեց, հիդրացիներու խումբէն, որ մշտական սոսխութեան մէջ էին փասլացիներու հետ:

«Ես կը խորհիմ որ եթէ Փանայիան թողու որ պայթեցնենք քափտան փաշան, մենք միւնոյն ատեն պայթեցուցած պիտի ըլլանք բոլոր այն քրիստոնեաները, որոնք նաւուն մէջ են իրեւ գերի:»

«Անոնց համար աւելի լաւ է կենդանի այրուիլ քան թրքանալ կամ գերիներու շուկան ատարւիլ և ծախւիլ: Քրիստոնեայ մը որ անգամ մը իր կրօնքը փոխեց երկու փարաչ'արժեր ։»

«Իրաւունք ունիս,» պատասխանեց Քանտրիս նայելով իր երկաթասիրա ընկերոջ, որ նորէն սկսաւ երգել կրկին ու կրկին հետեւեալ միակերպ ատղերը. —

«Քեզի բան մը տւի, բան մը,

Եւ դուն ինչպէս իննդացիր:»

Քանտրիս շարսւնակեց խորհիլ, երբեմն իր աչքերը գար-

ձնելով դէպի անաւեսանելի Փոստան, և ասլու երկնցնելով իր վիզը թափանցկուս նայւածքներով քննելու իր տոջե հօրիդօնը:

Յունիսի խաղաղ և կիզիչ տաքութիւնը թմրեցուց նաւաստիները, այնպէս որ իրաքանչիւրը սուլելին ու երգելին ետք, գլուխը իր բազուկներուն վրայ գրաւ և քնացաւ: Միայն Փիփինոսն էր ու Քանտրիսը արթուն էին: Մինչդեռ անոնց նաւերը իրարու կը մօանային, անոնք սկսան երբեմնակի գիտաղութիւններ փոխանակել կուին աւարբեր կողմերուն նկատմամբ:

— «Անոնք Զէմէի նեղուցին մօս Ենք: Քիչ հով ելաւ: Երանի թէ մեր նաւասարմը գար ճիշդ երբ մենք այդ Քրիկաթներուն վրայ յարձակէինք,» ըստ Քանտրիս:

— «Ճես առաղասախն ուովլը, նաւապետ Քանտրիս: Կեցցէ՛, կեցցէ՛: Հիմա, աղաքները, մենք քափտան փաշայի նաւասարմին ճիշդ վրան Ենք: Ճիշդ վրան,» գոռաց Փիփինոս, չեփորի ձայնով մը:

Նաւասարմիները անմիջապէս արթնցան և իրաքանչիւրը սկսարատաւեցու իրեն յատկացւած պարաւականութիւնը կատարելու: Միւնոյն ատեն թիւրք նաւասարմին հեռաւոր բարեները իրենց ականջը հասան, չառաջող որոտումի պէս, յայտարարելով թէ արեգակը մարը մասած է, և թէ հիմա միւսիւլմանները իրենքզիրենք տւած էին նոր վերջացող Բամազանի խրախճանքներուն:

Ապա ծովային փող մը հնչեց գրօշակիր նաւէն, հրամայելով անոնց մօանաւլ կամ իրենց կրակիւլ:

Քանտրիս նշան տւաւ Փիփինոսին և գարձան դէպի Քիոսի ափը, ուր ժամանակին Սնախոքոս յաղթւած էր հոօմայեցիներէն: Որովհետեւ գիշերը մթնեց՝ անոնք աներեսոյթեղան, բայց թիւրք նաւասարմը, միւս կողմէն սկսաւ լուսուորւիլ և աւելի որոշ կերպով երկել:

Պարիսպներուն, կայմերուն, առաջակողմին, ցուուկին, և նաւուն ամէն կողմ չ ք և զ ա փ ա յ լ ո ւ թ ե ա ն համար վուսւած լազմագոյն լապտերները մելանագոյն մութ հօրիզոնին անսարանին հանդէպ, — անսարան մը կրզիին բարձրաբերձ լեռներուն, և հրկիզւած քաղաքի ախուր աւերակներուն, — կը նմանէր սե զգեստի մը վրայ ցրցքնւած սոկիի բիւրաւոր աւաղհատիկներու,

— Թիւրքերը չըսնցին մեղի, նաւապետ կոստանդին, ըստ Փիփինոս:

— «Ո՞չ : Վաստահ ևս որ Բիալա պէյին նաւը ճանշցար :»  
— «Անշուշաւ, անշուշաւ :»

Ռւրիչ ոչ մէկ խօսք փախանակւած չէր :

Քանի մօտեցան աւելի սրոշապէս լսեցին բարձր ձայներ,  
սղեւր, քահ-քահ խնդուքներ և նւտզներ : Սյու իրիկւան  
Քարա Սլին գլխատած էր քրիստոնեաները և զարհուրած  
էր Անդրօնիկէն :

— «Կամաց կամաց գէտի ափը քաշեցէք,» ըստ Քանտա-  
րիս իր նաւասաներուն : Մինչդեռ ինքը հրձիդ նաւուն  
զեկը ձեռքը առաւ : «Ուժ աւէք ձեր թիւրուն : Եւ մնա-  
ցած ինծի թողէք : Ես չեմ աեսնար Փիփինուը : Զեղմէ  
ուէ մէկը կը աեսնայ միւս հրձիդ նաւը :»

— «Այո՛ : Զախ կտղմին վրայ է ան, քանի մը կանգուն  
առաջ :»

— «Լա՛ւ : Ուրեմն, մենք գեռ սէտաք է երթանք : Նա-  
ւուն պարաները պարասանցէք :»

— «Նաւապետ Կոստանդին, հիգրացի հրձիդը նախ սի-  
սի հասնի թիւրք նաւասորմին : Նաւապետ Կոստանդին,  
մի՛ թողուր որ հիգրացիները մեզի ետ թողուն,» ըստ նա-  
ւասաներէն մէկը :

— «Այդ Փիփինուը շուն մարդ է,» նկատեց նաւապետը :

— «Փիփինուը իսկական փալիքարի մըն է : Թող ան  
յաջողի, մինչեւ իսկ եթէ մենք ետ ալ մնանք : Մենք չե-  
կանք իրիւ սոսիներ : Մենք եկանք քափատն փաշան օդը  
հանելու :» Սյու էր Քանարիսի հայրենասովրական պատաս-  
խանը : Պատրաստեցէք կռւի կտրթը : Հիմա գէտի Քարա  
Սլին գնանք : Հոն նաւակ մը կը թիւրվարէն ցամաքը ելլե-  
լու : Օ՛ Քանայիս : Մի՛ թողուր որ ան փախչի մեր ձեռ-  
քէն :»

Նաւակը որ այդ վայրկեանին գրօշակիր նուէն կը մեկ-  
նէր ետ կը տանէր գէհճէտը, որ նաւը ելաւ, երբ Անդրօ-  
նիկէն ծովակալին սենեակը կը տանէին :

Դրօշակիր նաւը նաւատորմին դըրւին անցած խարիսխ  
ձգած էր ծովափիէն մէկ ու կէս մզն հեռուն, և նաւուն  
մէջ ունէր, գերիներն ալ հաշեկով, աւելի քան երեք հա-  
զար հոգի : Փոխ-ծովակալին նաւը անոր ետևն էր : Հոմեր  
կզզիին հետ զուգընթաց դիծ մը ձեսցուցած էին անոնք,  
որ կը վերջանայ Քամբոս հրանդանին բացերը :

— «Խաչ հանեցէք, տղաք,» մրմնջեց Քանարիս : «Հիմա  
առէք զեկը, և մի թողուք որ մազի չափ շարժի իմ դրած

աեղէս : Մենք պիտի յարձակինք անոր առաջակողմէն,»  
հրաման ըրտու իր նաւատպետին : Միւս նաւասաներէն իւ-  
րաքանչիւրը կեցած էր կռւի պարանը ձեռքին :

— «Արխութիւն, աղաքներ, արխութիւն : Քրիստոս  
մեղի հետ է : Տեսէք ինչպէս հովը սկսած է փչել Զէշմէի  
բացերը : Երկինք իր ամպերը կը պատրաստէ,» ըստ Քա-  
նարիս և բանելով հրձիդ նաւուն ջահը ցագեց դէպի ձիւ-  
թի ատկառ մը : Ոչինչ չէր լուէր բացի ջուրին շնկոցը որ  
նաւակը կը ձեղքէր և ետեւ կը թողուր :

Քանարիսի և իր նաւատպետու աեսքը ուղասակելի  
էր այդ ժամուն : Անսնց աշքերը խոր գիշերւան մէջ աւե-  
լի ու աւելի կը փայլէին : Երբ մօացան գրօշակիր նաւուն,  
մինչեւ իսկ իրենց երկար վարուերը կարծես կը բարձրա-  
նային : Այն անասելի անձկութիւնը որ, մէկը արդիւնքը  
տեսնելէ առաջ, կրակէ բոցի մը պէս կը պատուաքի իր կուրծ-  
քին մէջ ատրօրինակ արաւայացառւթիւն մը առաւ իրենց գէմ-  
քերուն :

Տառը վայրկեան անցաւ, թերես աւելի, երբ Կոստան-  
դին Քանարիսի ձայնը լսեցաւ, ուրախութեան աղաղակե-  
րով, «Քրիստոս կը յաղթանակէ : Դուրս նետեցէք ձեր  
կռւի պարաները, որպէսզի կրակը ատրածւի : Հիմա աւե-  
լի պայծառ լսուաւորութիւն մը ունեցէք, վա՛տ թիւրքեր և

իր խօսքերը անհետացան հրձիդ նաւուն բաղխումին  
մէջ՝ գրօշակիր նաւուն դէմ :

Քաջարի փարացիները իրենց կռւի կարթերը նետեցին  
Քրէկաթին առաջակողմը : Ակնթարթի մը մէջ այնքան լու  
ամրացուցին հրձիդ նուը անոր, որ մինչեւ իսկ ցերեկ ատեն  
կտցինով մը գժւար կտրելի էր բաժնել :

Կղզեցիները անմիջապէս հրձիդ նուէն սկսան ցագը

նաւակին մէջ : Կոստանդին Քանարիս, հրձիդ նուուն զեկին կառչելով,  
չհետեւցաւ անսնց մինչեւ որ բալսուլին վասահ եղաւ թէ  
բացերը գրօշակիր նաւուն գտականին հասան : Ապա վաս-  
րացի հերսուլ ինկաւ գետին և չնորհակալ եղաւ Աստուծոյ իր  
յաջողութեան համար : Երբ ոտքի ելաւ, իր առաջին հարցը  
եղաւ . «Ի՞նչ պատահեցաւ Փիփինուին :»

— «Փոխ-ծովակալի նաւն ալ բռնկե՛ր է : Փիփինո՛սն ալ  
բախտ ունեցեր է,» ըստ նաւատպետու ձայն մը եկու :

Այդ տաեն նաւակի մը մօտենալու ձայն մը եկու :

— «Ո՞չ : Փիփինոսն է ան : կ'յ , նուռապետ Փիփինոս ,» ապազդեց նաւուն գլխաւորը :

— «Անջուշտ : Նուռապետ Քանարիսը լու է :» Անոնք իսկոյն ճանչան հիդրացի հերսովն ձայնը :

— «Ողջ և լաւ են բոլորն ալ , նուռապետ Փիփինոս : Կեցէ՞ք : Սպասեցէք վայրկեան մը ,» առելցուց Քանարիս իր նաւասախներուն :

— «Ես չըսի՞ թէ կրակ պլասի տամ անոր ,» ապազդեց Փիփինոս : «Ես կրակ տւի : Եւ լաւ ըրի : Զիւթը լու մը ամրացուցի : Եկէք , փալիքարներ , խորունկ միսեցէք ձեր թիերը , որպէսզի հեռանանք այս նշող ջուրէն : Ի՞նչ : Առ ի՞նչ բան է որ հօն կը չարժի :»

Փիփինոսի հրձիդ նաւը արդարեւ ամրցւած էր փոխ-ծովակալի նաւուն , սակայն , գժրախտաբար , մալուխները այրելէն ետք , բաժնւեցաւ , բայց թեթև բոց մը սկսած էր անառաջակողմին , մինչեւ իսկ անոր անցքերուն մէջ , բայց թիւրքերը յաջողած էին մարել : Հիմա երբ զօրաւոր հով մը եւլաւ , տարաւ բոցը միւս Փրէկաթներուն և պատերազմանաւերուն մէջ : Այնպիսի վախ մը ներշնչեց որ նաւասախները , փոխանակ դրօշակիր նաւուն օդնութեան հասնելու , կտրեցին իրենց խարիսխը , իրենքզիրենք փրկելու համար :

Երկու հրձիդ նաւերու նաւակները իրենց մէջ կը պարունակին մէկ-մէկ տակառ վառօղ , որսոց վրայ կեցած էին մէկ-մէկ նաւասախի՝ պատրաստ բռնկցնելու եթէ թիւրքերը յարձակին : Բարեւախտաբար , սակայն , նեղուցին հարաւային կողմը անոնք յոյն նուռերու հանդպեցան , որսոնք կսպասէին իրենց : Արշալըսին անոնք Փսարա հասան :

Բնակիչներէն սմանք իրենց զէնքին դիմեցին , և ուրիշներ եկեղեցի մտան Ասածու չնորհակալ ըլլալու իրենց յաղթանակին համար : Երբ Քանարիս իր սովորական պարկեշտութեամբ պատմեց թէ ի՞նչ ըրած էր Փիփինոս և դովեց անոր արխութիւնը , խանդավառ փոարացիները շարժեցին իրենց գլխարկները օդին մէջ , ծափահարեցին , ծաղիկներով պատկեցին իրենց յաղթականները , եկեղեցիներու զանդակները դողանչեցին , և թնդանօթ մը արձակեցին իրենց բերդէն :

Հիմա դառնանք Քարա Ալիի դրօշակիր նաւը :

Անդրօնիկէն անոր սենեակը տարւելէն ետք , երկու սոսկալիքներքինիներաւ խիստ պահպանութեան տակ դրւեցաւ : Ծովակալը ներս մտաւ և նշան ըրաւ անոնց մեկնելու : Սպադառնալով բանաւարկւած աղջկան , ըստու , «Եսուէ՞ , քրիստոն-

եայ : Ես պարզ խօսակցութիւն մը կուղեմ ունենալ քեզի հետո :

Աղջկան ձեռքերը կապւած էին . ան նայեցաւ սենեակին ամէն կողմը փախուսափ միջոց մը որոնելու :

— «Գերի մը չի նասիր իր տիրոջ ներկայութեան ,» պատասխանեց Անդրօնիկէն :

— Նստէ , և ինաս մի ըներ : Ես ըսի քեզի թէ մտադիր եմ քեզ իմ գլխաւոր կինս ընելու : Վէհձէս ըսած է ինծի թէ դուն ո՞վ ես և ո՞վ էր քու հայրդ : Նստէ , իմ տիկինս , աւելցուց Քարա Ալին և մօտեցաւ անոր :

— «Ո՞չ , Ես պիտի չնստիմ , պիտի չնստիմ ,» մրմնջեց ինքնիրեն և մէկ սստումով մը ցատքեց սենեակին միւս ծայրը :

— «Կարծե՞ս որ մենք այսպէս պիտի խաղաղանք տասը տարեկան աղանդերու նման : Պիտի փախչի՞ս ամէն անգամ որ ես մօտենամ :»

Անդրօնիկէն չխօսեցաւ , իր դէմքը սպառնական դարձաւ , ուղեց սպիակել բռնակալը որ սպաննէ դինքը :

— «Լաւ , լաւ : Մի նստիր եթէ չես ուղեր ,» ըստ փաշան , ինդալով , ինքզինքը բազմոցին վրայ նետելով : Իմ բազմոցիս ծայրը նստէ , և ես քեզի չեմ դպչիր : Ես միայն հարցում մը կ'ուղեմ ընել :»

— «Կանգնած ալ կրնամ լսել ձեզի :»

— «Դուն Տէմէցանայի քէհեային աղջկին ես : Ես շատ կը ցաւիմ քու հօրդ և եղրօրդ մահւան առթիւ : Բայց ո՞վ է մեղաւոր : Ո՞վ ըստ ձեզի որ զէնք վերցնէք ձեր օրինաւոր ուուլթանին դէմ :»

Մենք դէնք չվերցուցինք անարդար կամ ապօրինի կերպով : Ընդհակառակը մենք արդարացիօրէն փնտուեցինք աղաս ըլլալ , ինչպէս Ասածու ըրած է բոլոր մարդիկ , և մենք ուղեցինք վերստանալ նոյն անդերը , որոնք դուք ապօրինի կերպով առած էք մեղմէ :»

— «Ուրեմն աղաս չէ՞ք դուք : Ի՞նչ բանի կը կարօսիք :»

— «Մենք այնքան աղաս ենք որ հէնց քանի մը ժամ առաջ դուք կիներու և մանուկներու գլուխները կը կարէիք , որսկներեւ անոնք տկար արարածներ էին և անկարող դիմադրելու :

— «Ես անոնք կարտեցի օրինակ տալու համար ապօստամբներուն , ինչպէս նաև Թրիփոլիցայի վրէժը լուծելու : Ո՞վ սկսաւ ան : Դուք ըրիք :»

— «Ո՛չ, դուք սպաննեցիք մեր պատրիարքն ու սինօպը : Դուք ջարդեցիք Պօլսոյ և Զմիւռնիոյ քրիստոնեաները : Դուք 1809 են, երեք հաղար քրիստոնեաներ ջարդեցիք թրիփոլիտյայի մէջ, և շատ մը հաղարներ ալ Պէլօլոնէսի մնացած մասերուն մէջ : Ի՞նչ բազւասաւթիւն կայ թրիփոլիցայի և Քիոսի մէջ : Հոն յոյները յաղթական մասն ձեր սոսկալի առնավուաներու յամառ գիմագրութենէն եաք, և սոլաննեցին կուող ժողովուրդը, մինչդեռ հոս բնակիչները չեն դիտեր թէ դէնքը ի՞նչ է :»

— «Դուն ամէնազմայլելի կինը պիտի ըլլացիր աշխարհիո մէջ, եթէ այդքան աներես չըլացիր,» ըստ ծովակալը, անոր նայելով, հիացմամբ :

— «Աներե՛ս, բայց ճշմարտութիւնն է : Եթէ զիս սուլթան Մահմուտին քով տանիս՝ ճշմարտութիւնը պիտի խօսիմ :»

— «Ասէ՛ ինձի, դառնուկս : Շատ անդամ կին մը իր քաղցր խօսքերով կրնայ շատերու կեանքը փրկել : Ես կարծեմ որ դուն գէշ չես ըներ եթէ համակերպիս իմ սիրուու, թէ՛ քու և թէ մեր նաւերուն մէջ դանեւող բոլոր միւս քըրիստոնեաներու օդատին համար : Հիմա որ գիտեմ քու ծընողդ, կը կրկնեմ որ չեմ վարանիր քեզի իմ գլխաւոր կինըս հռչակելու : Նստէ, նստէ ինձի մօս : Ես պիտի չստպեմ քեզի կրօնքդ փոխելու : Ես կ'զդամ որ քեզ երկար ատեն ճանչցածի պէս կը սիրեմ :»

— «Շնորհակալ եմ : Ես սաքի կեցած ալ կրնամ լուել :»

— «Ո՛չ : Ես կ'ուղեմ որ դուն քովս նստիս : Այս չնորհքը ըլէ ինձիս :»

— «Շնորհք մը չէ այն, երբ մէկը վայրենի դաղանի մը բերնին մօսն է :»

— «Զիս վայրենի դաղան կ'անւանես, երբ այնքան քաղցրութեամբ կը վարւիմ քեզի հետ : Դուն դառնապէս պիտի դզջառ եթէ անդամ մը բարկանամ :»

— «Պիտի սպաննե՞ս զիս : Ես ատ կը նախընարեմ հոս կենալէն :»

Քարա Ալին մասեց վայրկեան մը և ապա ըստու, «Պատմէ, ուրեմն, թէ ի՞նչ կ'ուղես որ ընեմ քեզի հաճելի ըլլալու համար : Կը անոնամ որ կամաց կամաց դուն պիտի հըրամացես և ես պիտի հնապանդիմ :»

— «Ես կ'ուղեմ որ թոյլ տաս ինձի որ այս հազաւսանե-

ըլ մէկուի նետեմ : Ես կուզեմ որ չզթայես զիս առաջւան պէս :»

— «Ո՛չ, հոգիս, այդ շըլլոր բայց ըսէ ինձի, պիտի սիրեն զիս երբեմն :»

Անդ բօնիկէն անոր գաղանութեան մէջ պղտիկ փոփոխութիւն մը կուահեց, և, իր դիրքը բարելաւելու համար, ըստու, «Ժամանակը չառ բնակեր կ'ուղղէ :»

— «Ենթագրէ որ ասկէ ժամանակ մը ետք բուռն կերպով սիրես զիս, պիտի չզզջա՞ս այս չարշարանքներուն համար, որ հիմա իդործ կը դնես իմ վրայ : Եթէ ուեէ յոյս կայ օր մը զիս սիրելու՝ ինչո՞ւ այս վայրկեանիս չես տարինձի քու սիրադ : Եկուր, հոգիս, գթայ վրաս : Եկուր, իմ գեղեցկատեսիլ թութակս : Եկուր իմ արքայութեան աղջիկիս : Կեցիր իմ սոխակս, մի՛ փախչիր : Եկուր իմ բազուկներուն մէջ և ձգէ այդ պատրւակները :» Ոտքի ելաւան, բոլորովին կրակ կորած :

— «Օ՛ Փանայտու, Օ՛ Քրիստոսու,» ճչեց Անդրօնիկէն, ջանալով սենեակին դիմացի ծայրը վաղել :

— «Կեցի՛ր, թոռնիկս : Մի՛ թոչչիր, որովհետեւ պիտի բռնեմ քեզի : Դուն չես կրնար փախչիլ : Դուռը կղաւածէ :»

Աղջկան յոյուերը արդարեւ ունայն էնն : Քարա Ալին իր բազուկներով ձիդ մը բանեց ան :

Աղջիկը ջանաց բանել անոր մօրուքէն, և հայկոյեց անոր : Բայց ան ձիդ մը գրկած էր իր բազուկներով և, հրելով հըրելով, անոր հետ ինկաւ իր բազմոցին վրայ,

Արքատիացին արագարար կը կրունցնէր իր գիտակցութիւնը, բայց այդ վայրկեանին ճարճաւախւն մը և չփոթութիւն մը լսւեցաւ :

Ծովակալը գլուխը վերցուց և մաիկ ըրաւ :

Աղմուկ և աղաղակ անմիջապէս յաջորդեցին ձայնին : Այդ տաեն լուեցաւ շատ անդամ կրկնեւած աղաղակը, այնքան սարսուպդէցիկ՝ թիւրքերուն համար, «Եանկըն վա՛ր,» և Քարա Ալիին գուան ուժով կը զարնէր :

— «Ո՞վ է տու : Ի՞նչ կայ :»

— «Կեավուրները, տէր իմ, մեզ յանկարծակիի բերած են : Կեավուրները իրենց հրձիգ նաւերը ամրացուցած են մեր նաւերուն : Այս Քրէկաթը ամէն կողմէ կրակ առածէ : Աճապարէ, յանուն մարդարէն, աճապարէ, տէր իմ,» աղաղակեց ծովակալին սիլահատը :

Անմիջապէս ոտքի ցատքեց ան, նախ վայրադ հարւած մը տալով քրիստոնեային երեսին։ Առա կայծակի պէս մըխւեցաւ դէպի դուռը, որու բանալին իր գրպանին մէջ էր, բարկութեամբ կրկնելով «կեավո՛ւր»։ Բացաւ դուռը և վաղեց դուտիկոնին վրայ։

Ճիւաղի տւած հարւածէն ետք, ուշքի դալուն պէս, Անդրօնիկէն դողդողալէն ոտքի ելաւ, և շտապով մը կողպեց դուռը ներսէն։ Ապա բզկաեց իր զգեսաները և մէկդի նետելով, պատուհաններէն մէկը բացաւ և, յաւէժահարսի մը պէս, ցատքեց ծովուն մէջ։

Կոստանդին Քանարիսի հրձիդ նաւը արդէն տարածուծէր իր լավող բոցերը դրօշակիր նաւուն ենթակայ մասները։ Հովը, որ աստածային վրէժխնդրութեամբ մը ոկտաւ աւելի ուժգնօրէն փչել, չուտով տարաւ հրդեհին անօթի լեզուները նաւուն ետելի կողմը, նաւուն վրայէն և տնցքերու մէջէն դէպի ներսերը։

Քիոսի սովաննիշները ապաստան կը փնտաէին պարաններուն վրայ, տախտակներուն տակ, կայմին գլուխները, առագաստակալին ծայրը, և ամէն բարձր ու հեռուն տեղեր և լամթիթեանիկներու պէս կը թափէին ճրագի մը պատրոյդին չուրջը։

Ուր որ դարձան հանդպեցան տնխուսափելի մահւան։ Հոս երկինք կրակով կը փայլէր ու հոն սեցած էր մուխով ծուխով։ Խանձող փայտեր, ձեռքեր, ոտքեր և կարւած մարդկային կոճղեր հոս ու հոն կը նետէին։

Մեռնողներու ոռնոցները, յուսահատներու հայհոյանքները, Ալլահին և Մուհամմատին ուղղուած ազերսանքները, տախտակներու ճարճատիւնը և դերիներու դողդողուն աղաղակները դժոխաքի վերածեցին այդ ջրային տեսարանը։

Գծին միւս նաւերը տեսնալով որ Փիփինոսի հրձիդ նաւը հոս ու հոն կը տարւէր, և ենթադրելով որ ամբողջ յօյն նաւատօրմը հոն գիշերային մթութեան մէջն էր, սկսան արձակել իրենց թնդանօթները կոյրզկուրայն, և կորել իրենց կապերը, որպէսզի կարող ըլլան ծովուն բացերը փախչէլ։

Որոտումներուն մէջ դրօշակիր նաւուն թնդանօթը տաքցաւ կրակ դարձաւ, սկսաւ ինքնիրեն արձակւիլ և իրեն գնդակներով վնասել այն քանի մը նաւերը որոնք օդնութեան համար կը մօտենային։ Գնդակները կ'արձակւէին ամէն կողմ, այնքան արագ և կրկնակի ցնցումներով, այն-

պէս որ Փրէկաթը ցնցում ցնցումի եսեւ կրելով շատ հեռու չէր կոտրելէ։

Քիոսի լեռները իրենց հեռաւոր արձադանգներով ետ խրկեցին աղէտքին որոտները։

Սյո ընդհանուր խառնակութեան և անխուսափելի աւերումին հանդէպ, վաստ Քարա Ալին, նաւուն առաջակողմէն ետելի կողմը վազելէն ետք, ոչ մէկ աւել ապահովութեան յօյս մը գտնելով, փոխանակ հոն մնալու և իր օրինակով քաջակերելու մնացածները՝ ցատքեց մակոյկին մէջ և ուղեց փախչիլ այն մահէն որ ինքը շատերու վրայ գործ դրած էր։

Սյո ատեն նաւասախները և միւս թիւրքերը որ հոն հաւաքւած էին Բամաղանին առթիւ, ոկտան հարիւրներով իրենք զիրենք ծովը նետել։ Ծովակալին մակոյկը ճանկելով, իւրաքանչիւրը շանաց անոր մէջ փրկել իր կեանքը։

Խառնաշփօթութիւնն ու աղմուկը այնքան շատցաւ որ ոչ միայն Քարա Ալիի մակոյկը ընկղմելու վտանգին մէջ էր, այլ չէր կրնար հեռանալ բոցավառող նաւէն։ Նաւաստիները իրենց եաթաղաններով անդթարար կտրեցին մատներն ու ձեռքերը որոնք կ'երկննային մակոյկին։

Սարսափի այդ վայրկեանին դրօշակիր նաւուն մեծ կայմը, բոցավառ, մեծադղորդ որոտումի պէս տհաւոր՝ ինկաւ մակոյկին վրայ, ճզմելով Քարա Ալիին մարմինը։

Երկու երեք նաւաստիներ բռնեցին իրենց հոգեարք տէրը, և լողալով, տարին զայն Քիոսի ափը, ուր ան կոսպատէր այն քրիստոնեաներու հոգիներէն, որոնք ինքը սպաննած էր հինգ շաբաթ առաջ։

Միւնոյն ատեն կրակը վառոդի շաեմարանը հասաւ։ Այնուհետեւ առաջ եկաւ տհարկու պայթիւնը, որ կարծես ամբողջ սար մըն էր որ քաօսին մէջ կը թաւալէր։ Երկնից լուսափայլութիւնը վայրկեան մը անհետացաւ, և ապա աւելի մթնեց։ Ահարկու նաւուն կաղմածքը հաղարումէկ կողմ ըրւրաւոր աստղեր կայծկլուեց։ Նաւը ջուրին երեսը ելաւ և ապա ընկղմեցաւ, յաւիսենապէս ընկղմեցաւ լայնափեռեկ անդունդին մէջ։

Երկու վայրկեան ետք մթութիւնը աւելի խտացաւ։ Հոն ուր հպարտ նաւը խարսխած էր քիչ առաջ, ոչինչ կ'երերար բացի փայտի, չուանի և մարդկային մնացորդներու կառոներէ։

Անդրօնիկէն օդուած էր աղմուկէն։ Ան լողաց երկար

ատեն և հասուր կղզիին միջնարերդին աջ կողմը, ուր հոգմալցներն ու փոքրիկ մղկիթ մը կարգով կը կենացին։ Վերջինս արդէն խորտակւած էր թշնամու գնդակներով։ Ան ապաստանեցաւ այս հողմաղացներէն մէկուն մէջ։ Հոն, էխս մերկ, տեսաւ ֆրէկաթին խորտակումը և սրամնց չնորհակալ եղաւ Աստծու, որ Ան անդամ մըն ալ փրկած էր զինքը։

Շուտով Անդրօնիկէն լսեց լողացողներու մերձեցումը եղերքին։ Ան լսեց սա խօսքերը։ «Հիմա՝ կը հասնինք, փաշաս։ Քիչ մը ևս ու կաղամինք։» Ահա «Ապահով ենք, տէր փառք Աստուծոյ։»

Վառւող ֆրէկաթին բացերով Անդրօնիկէն տեսաւ երեք մարդիկ, որոնք ջուրէն դուրս կ'ելլացին, և ուրիշ կիսամեռ դիակ մը կը բերէին։

— «Ճէ՛ր, չէ՞ք լսեր։ Նոյեցէք, աէր իմ, մենք եղե՛րքն ենք։»

— «Լմնցա՛ծ է ան։ Ծովակալը մեռա՛ծ է։ Ալ չի լսեր։»

— «Քարտ Սլին մեռա՛ծ։ Աստւած լուսաւորէ հոգին։ Հիմա, կեավուրներ, զգուշացէ՛ք։»

Այդ վայրկեանին դրօշակիր նուը ցտաքեց օդին մէջ։ Հրախաղութեան վերջին կայծերուն նման օդը լեցնող լուսափայլութեան մէջ, աղջիկը կասարելապէս ճանչցաւ այն մարդուն մարմինը որ երկու ժամ առաջ իր պիզծ կիրքով կը չարչարէր զինքը։

Անդրօնիկէն իր ձեռքը վերցուց ձակատը և դպրու մաղերուն։ Այդ պահուն յիշեց որ տնոր մէջ և իր մատներուն ու վզին վրայ դեռ կը միացին աղամանկներն ու մարդարիտները որոնցմով Քարտ Սլին պճնած էր զինքը։

Հանեց զանոնք և փաթաթեց կախւած թեղնացին ծայրը և, մինչդեռ նաւաստիները ծովակալին մարմինը աւերակ մղկիթին մէջ կը բերէին, ոկտաւ արտադար չւել կղզիին ներսերը։

### ԺԲ ԳԼՈՒԽ

ԹՐ Թ Ա Ի Բ Ռ Ո ւ Լ Ո Ս Կ Օ Ր Պ Ա Ր

— «Բերսնդ գոյէ՛։ Մի աքացեր, եթէ ոչ ոտքերդ ալ կը կապեմ,» ըստու Քարլին առավատաներէն մէկը, որ կը տանէր ան և Թրամիրուլոսը ետնիայի լիճը։ Պարթաքասի

տունէն դուրս գալած պահուն, այնքան անակնկալ էր շարտգործներու յարձակումը որ թէ տէրը և թէ ծառան բռնւեցան անշուկ և ասանց դիմադրութեան։

Կէսդիշ երէն ետքն էր և փողոցները մութ ու ամայի։ Գերիները տարեցան որ. Նիքոլայի ափը, համանուն վանքին մօա, ուր Սլի փաշան տաենօք ջրափեղք ըրած է Եփրոսինէն։

Զինորսի մեծ մակոյի մը կ'սպասէր։ Մակոյկին մէջ դրւեցան անոնք, ապա քափթանձիի ծառան ետ խրկեց իր օգնականները։

— «Կամաց քաշէ,» ըստ ծառան գլխաւոր ձկնորսին։

Անոնք ափը թողուցին, և լսաւեր մը վառելով, սկսան կը մարդու մը վարնել կայմին՝ ճշդ ինչպէս ձկնորսները կ'ընեն երր կ'ուղին ձուկերը դէպի իրենց ուսկանը քաշել։ Ուրիշ խօսքով, անոնք ձուկ սրատ կեղծեցին ուրիշ երեսուն մարդոց նման, որոնք նոյն կերպով զարնելով, հոս ու հոն լիճին երեսը լրւսաւորեցին։

— «Մատնիդ ինծի տուր, կ'ըսեմ։ Լոյսը այս կողմ դարձուր տեսնամ ինչ ունի այս փալիքարին քափթանձիին համար ։»

Թրամիրուլոս լիճին եղերքը տեսնալուն ոլէս, հասկաւ Պարթաքասի գաւը։ Ի՞նչ սոսկալի դիրքի մէջ էր ան։ Բանախն անտանելի պատերէն փախած էր ան, որպէսզի կարող ըլլայ շտաղել հոն ուռ իր սիրուհին ու հայրենասիրութեան ձայնը կը կանչեն, և յանկարծ ինքզինք գտաւ դէմ դէմի անտանելու մահւան մը հետ։

— «Պարոն, ըրէք ինչ որ կ'ուղէք ընել ինծի,» ըստ անտանավուախն, բայց ինայիցէք իմ լսարի ծառայիս։ Ան հունդարացի մըն է և բնաւ մէկուն վասս ըրած չէ։»

— «Ես երկաքդ ալ կ'ուղեմ, կ'ըսեմ։ Տասը հազար շրուց։ Ասով, կ'ըսեմ, կընամ պալատ մը կանգնել Մէջօվօյի գագաթը։»

Առնավուախն արծիւ աչքերը ուեւսեցան Թրամիրուլոսի երեսին վրայ։ Ապա ուժդին ետ մղեցաւ, «Իմ մարդարէիս մօրուքը վկայ, դարմանալի բան,» մրմիջեց ան։

Պատրիարքի քեռորդինն ալ ընտանի բան մը յիշեց իր դահիճի երեսին։

— «Մէ՛զք, այս տասը հազարը։ Ի՞նչ անպիտանութիւն, երր ես արեան ուխտ մը ըրած եմ այս քրիստոնեային հետ,» մրմարաց ան։ Քարտ Սէյիտ Սլին իսկապէս այն հակառա-

կորդն էր որուն կեանքը Թրասիբուլոս խնայած էր Տրտկացանայի դաշտին մէջ :

— «Ի՞նչ : Դուն ես, կէկ : Դուն ինծի հետ ուխտ մը ունիս, ու հիմա կ'ուղես ջրախեղդ ընել դիս :»

— «Անիծւա՛ծ ըլլայ ուխտը, կ'ըսեմ, ես ասոր հաղար զրուշ կորսնցուցի այդ ուխտով :»

— «Խնայէ մեր կեանքին, և ես անմիջապէս քեզի այդ-քան կուտամ : Մենք ուեէ մէկուն վասարած չունինք : Քափթանձին կ'ուղէ ջրախեղդ ընել մեղի՝ սիրահարութեան նախանձէ մը մղւած :» Ապա պատմեց անոր Պարթաքասի և իր մասին, և թէ ինչպէ՞ս առաջնը դուռած էր թէ՛ յոյներուն և թէ թիւրքերուն :

Թրասիբուլոսի խօսքերը, խոստումները և շեշտերը այն-քան խոր տպաւորութիւն ըրին որ միւս մակուկավարները բարեխօսեցին անոր կեանքին համար :

— «Մատնիդ ինծի տուր և ես քափթանձին կուտամ զայն, այնպէս որ ան կը կարծէ թէ ինեղդած եմ քեզի և ինծի տասը հաղար զրուշ ալ տուր : Ես ետ կը դառնամ, և կերթամ թիւրքերուն դէմ կուելու : Մենք առնավուաները հաւնոցի մը մէջ բաղէներու կը նմանինք :»

— «Ահա մատնին : Մեղի հետ հիւպատոսարան եկուր և առ տասը հաղար զրուշը :»

Քարա Սէյիտ Ալին արձակեց անոնք, և արշալոյսէն առաջ Թրասիբուլոս վճարեց դրսմը և մենինեցաւ Եանիսյէն : Ան Արթայի ճամբան ձեռք առաւ, անստոյդ թէ ուր կընար ապահով ըլլալ :

Ցաջորդ օրը, արևն մայրը մանելէն ետք աեսաւ որ ձիւ-աւոր մը կը վաղէր իրենց ետեէն : Քարա Սէյիտ Ալին էր ան :

— «Ես ստացայ ան, կ'ըսեմ, երկու տասնեակ : Ահաւասիկ, իմ մախսաղիս մէջ են,» պոռաց առնավուտը հեռու-էն, «Ես ըսի որ այդպիսի մարդ մը սպաննելէս ետք, լաւ է որ ես Եանիսա չմնամ, որովհետեւ ուսւս հիւպատոսը կը կախէ զիս : Քափթանձին ալ այսպէս խորհեցաւ և ինծի երկու հաղար ալ աւելի տւաւ որ երթամ հոն, ուր որ Ալլահը կա-մենայ : Ես յօգնած եմ կուելէն, և, հիմա որ բախտս չի-նած եմ, ես կ'երթամ Յօնիսական կղզին անդորր ժամանակ մը անցնելու :»

Արթայէն առնավուտը Քօրփու դնաց, իսկ Թրասիբուլոս՝ Միսոլունկի :

Հոն մնաց քանի մը ամիս և ծանօթացաւ Մարկոս Պօցարիսի և Մավրոքօրտաթիսի հետ : Ան Քօմպօթիսի և Փէթայի կուներուն մասնակցեցաւ, բայց անկարող ըլլալով ուեէ տեղեկութիւն ստանած իր նշանածի մասին, գնաց Փաթրաս, կորնթոս, Նաւակլիս և վերջապէս Տէմէցանու :

Այս վերջի քաղաքի գուրսի սահմաններուն մէջ, եղիս լեռան գլուխը հանդպեցաւ ծերունի ճգնաւորին, և անկէ մանրամասնօրէն տեղեկացաւ ինչ որ տեղի ունեցած էր քէհեայի աշտարակին մէջ, և Պարթաքասի տմարդութեան մինչեւ յատակլը համար :

Ոչ մէկ կասկած չնաց իր մաքին մէջ իր սիրուհին անմեղութեան մասին : Ուստի առանց ժամանակ կորսնցը նելու ճամբայ ելաւ Քօրիկեան անձաւը երթալու՝ տեսնալու համար օր . Ռ——, Օտիսեսի այն աղքականը, որ ըստ Պարթաքասի սպամութեան, վերջին անձն էր որ տեսած էր ան : Մանաւանդ որ չաս կը փափաքէր ծանօթանալ Օտիսեսին, որու անունը ամէնուն բերանն էր :

1823-ի վերջերը ան հասաւ անձաւը : Աստիճանաբար մօտեցաւ օր . Ռ——ին, և սկսաւ հարցնել անոր կրավիսափ կուի մասին :

— «Պանդոկի մէջի այն բախտաւոր կորի՞ւը ըսել կուզես, խմբապէտ : Գնդակները կարկուտի պէս կը թափէին և զարմանալին այն է որ անոնք մարդ չսպաննեցին մեզմէ : Բաւական տախտակ կար մեր գլխուն վրայ, և մենք դուրս եկանք :»

— «Դուն միակ կի՞նն էիր այդ կուին մէջ :»

— «Միա՞լլը : Կարծեմ թէ : Ուրիշ ի՞նչ կին պիտի ու-ղէր երթալ թիւրքերու այդ բաղմութեան մէջ : Անոնց հը-րացանները կը գոռային Աստծու որոտումներուն պէս :»

— «Ես լսեցի որ Անդրօնիկէ անունով մէկը կար հոտ, մարդու հագուստ հագած :»

— «Ամբապէտ Անդրօնիկոսի մասի՞ն է խօսքդ : Խմբա-պէտ Անդրօնիկոսը կի՞ն մը : Հա՛ հա՛ հա : Ով պատմեց քեղի այդ :»

— «Ես լսեցի որ կին մըն էր ան, որ կրավիսափ կուէն ետք փախաւ զինուորի մը հետ :»

— «Արդարեւ կնոջ մը ձեզ ունէր ան, բայց հոն մարդիկ ու տղաքներ կային, և վեց ամիս ես նշանած էի անոր, և ես երաշխիք մը ու ամուսնութեան պսակ մը ստացայ անկէ : Ի՞նչ ըսեմ, այդ զգւելի Տիամանթօն, Ալի փաշայի թըն-

դանօթաձիդ սոլոյին աղջիկը, ան խլեց ինծմէ և շատ մը խաղեր խաղաց գլխուս։ Երկինքը վլոյ, և կ'ուղէի բանել զինքը և չւան մը տալ իրեն իր խաղերուն համար։»

Թրասիրուլոս չւարած ու շփոթւած էր այս կնոջ բուռն խօսքերէն։ Քանի մը վայրկեան մասնելէ ետք հարցուց անոր, «Ուրիշ մէկի մասին չէ խօսք։»

«Կեցցե՞՛՛ Ուրիշ ո՞վ խմբակեա Անդրօնիկէէն զատ։ Այն մարդը որ Տիաքօսի հետ կուտին մէջ էր և որը ծանրապէս վիրաւորւած անձուը րերւեցաւ, որ կրակի պէս այտեր ունէր, և կաթնանման երես, և ածուխի պէս ու աշքեր, և ադռաւինին պէս մաղեր, և ճագարի արիւնին պէս կարմիր չուրթներ։ Միտե աեսած մարդո, որ որ կրնայ քաղցրութեամբ և հրասպայրով հաւասարիլ անոր, — առանց չողոքորթելու քեզի, — դուն ինքդ ես, ուրասն Թրասիրուլոս։ Սուլիացին իր կրակուրց նայւածքներէն մէկը նետեց անոր։

«Էսէ ինծի, օրիորդ։ Եանիա եղած ես բնաւ։»

«Իբր թէ ևս եղած չըլւայի երկար ատեն Քրիսի հետ, Մարկոս Պօյարիսի կինը։ Անդամ մը քիչ էր մնացեր որ ես կուէի կոստանդին Պօյարիսին հետ, որովհետեւ շատ կ'ընտանեար ինծի հետ և քանի որ ես համեստ կին մըն էի, զգւեցայ։»

«Քափթանձին ճանչցա՞ր բնաւ։»

«Այդ ճռզած դաճաճը։ Ճանչցար ըսկը խօսք է։ Ես հատ մը դրի անոր, հատ մըն ալ իր ուէյին։ Ան Օմէր Պրիօնին ըստու մեղմ վարւիլ ինծի հետ, որովհետեւ կին մըն եմ, և ես բարկացայ։»

«Խմբապեա Անդրօնիկսի մասին ուէ բան հարցո՞ւց ան քեզի։»

«Անշուշտ հարցուց, և ես անոր միենոյն պատմութիւնը ըրի ինչ որ քեզի պատմեցի, թէ ինչպէ՞ս ան փախու Քալրէթօյի աղջկան հետ։ Այդ է պատճառը, պարոն Թրասիրուլոս, որ ես լեռները ելաց և եանիա վաղեցի անսնք փնտուելու համար։»

«Շատ ու շատ չնորհակալ եմ։ Եթէ միայն դիտանցիր թէ որքան թանկադին են այս տեղեկութիւնները ինծի համար, օր Ռունակութիւնները ինծի համար, օր Ռունակութիւնները ինծի համար։»

«Խմբապեա Անդրօնիկոսը բնաւ կը ճանչնայի՞ք, ուրասն Թրասիրուլոս։»

«Իմ եղբայրս է ան, ու պատասխանեց Թրասիրուլոս, քիչ մասնելէն ետք։»

— «Զեր Եղբայրը, բացադանչեց սուլիացին, յուղելով։ Զեր Եղբայրը։ Հիմա կը ճանինամ նմանութիւնը։ Էսէք, ինչ կրնամ ընել ապդրոջս համար, և զիսէ՞ք թէ ինչ է պատահէր իմ նշանածիս։»

— «Երկար ատեն ևս փնտուծ եմ զինքը, բայց չեմ կրցած բան մը հասկնալ։ Վայրկեան մը Թրասիրուլոս մատնած էր ախուր մտածումներու, ապա, իր ընկերոջ վարդունքէն ժպտալով, «Սուլիացի» մըն էք դուք,» հարցուց։

— «Դուք Երկուքդ ող գեղեցիկ աղաքներ էք, կ'ըսեմ, բայց շատ խնդալու յանցանքը ունիք,» շարունակեց օր Ռունակութիւններ։ «Խորհուցէք կ'ըսեմ, թէ ինծի պէս սուլիացի աղաւնիկ մը մը ինչ կ'արժէ։ Պարոն Թրիլօնի, որ այսօր անձաւը եկաւ, շատ ուշադիր եղած է և իր աշքերը իմ վրայէս չի վերցըներ։»

— «Ո՞վ է պարսն Թրիլօնին։»

— «Այդ անդլիացին, այդ հարուսա մարդը, մեր բախումը։»

Թրասիրուլոս դարձաւ և անձաւին եակը աեսաւ վայելուչ, կորովի երիտասարդդ մը, որ նստած էր Յափսեսի մօս և անոր հետ կը խօսէր։ Այդ մարդը մսթըր էտուարա Թրիլօնին էր, լորտ Պայրընի բարեկամը։

— «Եկուր անոնց քով Երթանք,» ըստու Թրասիրուլոս սուլիացիին, և սաքի կենալով տնցաւ անձաւին միւս կողմը։

Այս անդլիացին ասարօրինակ գիրք մը դրաւած էր յոյն վերածնութեան պատմութեանը մէջ, և քիչ համրաւ չստացու թէ Սփեներիք և թէ Ափեմուաքի մէջ։

Այն տաեն գրեթէ Երեսուներեք ատրեկան էր ան։ Բընութիւնը անոր չնորհած էր վիստական գէմք մը, իր ու աշքերը, վայրադ, գուսոզ, անհանդիսա, կ'արաւայայէին յանդգնութիւն և արկածախնդրութեան սէր։

Քօրնուէլի աղնուական և հարուսա ընտանիքի որդին, Երիտասարդ հասակէն դրւած էր պատերազմական նաւու մը մէջ։ Նաւուն մէջ գործադրւելիք կոյր հնաղանդութիւնը չյարմարեցաւ իրեն արկածախնդիր բնութեան, ուստի թողուց նաւու։ Ագեելեան Հնդկաստան ժամանելէն ետք, յարարերութիւններ հասաւառեց այնպեղ իծովահէններու հետ։ Անոնց մէջ անցաւց իր կետնքին ամֆախսուովայոյլ տարիները։ Ան հանդպեցաւ աղքեցուցիչ պատահարներու, մէկէն աւելի անգամներ մահէն հազիւ խուսափեցաւ։ Օրին մէկը ծովա-

Հէններու հետ ունեցած մահացու վէճ մը ստիպեց իրեն որ թողու դանոնք և Անդլիա վերադառնայ :

Նորէն թողուց իր հայրենիքը և գնաց իտալիա, որ ինքը աւելի մօաւեցուց Արևելքին և այն արեւելեան սովորութիւններուն, որոնց հետ արդէն ընտանի էր ան :

Ան մաերմացաւ լօրու Պայրընի, բանասաւզծ Շէլլիի և կամալա կոմսին հետ : Երբ ատրաբախսաւ Շէլլին ընկղմած էր իր «Տօն ժուան» նաւակով, և ջրտիեղդ եղած էր Սփէցիայի ծոցին մէջ, Թրիլօնին գտաւ անոր մարմինը և թողեց Հռօմի մէջ :

Բացի Օախուեսը, իր կինը, իր քրոյը Թարսիցա, ատաներեք ատրեկան գեղեցիկ աղջիկ մը, և օր. Ռ——, այդ ատենները Քօրիկեան անձաւին մէջ կը գտնւէր Եանիս կուրաս անունով մէկը, վերջինս ըմբշային մէկն էր, առնական և վայելուչ դէմքով, և առիւծանման արտայտութիւնով։ Մարմնական մեծ ուժ ունէր և յանդուգըն ու վճռական մէկն էր ան :

Իրեն չարժւածքները սակայն բիրտ էին, որովհետեւ կըրթութիւն կամ ուսմունք առած չէր։ Ռամիկ՝ խօսակցութեան մէջ, պաղ և բիրտ՝ Ընկերութեան մէջ, վարձկանի մը նման կարգով հաւասարապէս կը վիրաւորէր իր բարեկամներն ու թշնամիները։ Օախուես հայցաւ անոր քաջութեան և ուժին վրայ և իր գլխաւոր փալիքարին ըրտու։

1823ի սկիզբները ան ամուսնացաւ հարուստ և գեղեցիկ աղջկայ մը՝ Ֆօկիս գիւղէն։ Աղջկան իպատիւ երեք օր իրարու վրայ Սթէնքի Աքրօփօլիին պահակագունդը թնդանօթներ արձակեց և զւարձացաւ հարսանիքի հանդէսով։

— Պարոն Թրասիբուլսո, հարցուցէք պարոն Թրիլօնիին թէ ո՞րը լաւ կը սիրէ, իր հայրենիքը թէ այս անձաւը։ Բ-սէք անոր թէ ևս կ'ատեմ իտալերէն խօսիլը, բայց կ'ուզեմ անդլիերէն սորվելիբրմէն։ Այսպէս ըստաւ օր. Ռ—— շրջանակին մէջ մտնալով։

— «Այս անձաւը սքանչելի Ընկերակցութիւններ ունի,» պատասխանեց մսթըր Թրիլօնին։ Հոս բնակեցան Փան և իր յաւերժահարսները։ Հոս ամբողջ Դելիիու պահւած էր Քոէրքսէսի ժամանակ։ Հոս այսօր, այս գեղեցիկ շթաքարերուն մէջ, կը բնակի մեր Օախուեսը, ներկայ Յունաստանի ամինափառուոր հերսուը։

— «Ես չեմ հաւատար թէ անձաւը սեէ յաւերժահարս ունի հիմա, եթէ մինչեսկ սրաւու ալ ըլլաք։ Պարոն Թը-

րասիրուլսո, հարցուցէք անոր թէ Անդլիոյ մէջ ալ կիները պատերազմի կ'երթա՞ն, ինչպէս Յունաստանի մէջ կ'ընեն։»

— «Ո՛չ։ Անդլիոյ մէջ միայն մարդիկ կ'երթան պատերազմի, բայց հոն կան կիներ, որոնք բոլոր ծավերուն վրայ կը չըջին իրենց էրթիներու վասնդներուն մտնակցելու համար։»

— «Իրա՞ւ։ Երբ ես նաւակի մը մէջ եմ, ծովը շատ կը նեղէ դիս, բայց ես կը մասմ մրցիլ քեղի հետ այս լեռներուն վրայ։ Հարցուցէք անոր, պարոն Թրասիբուլսո, թէ կ'ուզէ օր մը ինձի հետ որոի երթալ և աեսնալ թէ ո՞վ առջ պիտի որոսոյ։»

— «Հաճութեամբ,» ըստաւ մսթըր Թրիլօնին։»

— «Ըսէք անոր, պարոն Թրասիբուլսուն ։»

— «Դադրեցուր այդ հարցումները, կ'ըսեմ օր. Ռ——, ընդ միջնց խմբապետ կուրաս։ ԱՄենք կարեոր գործեր ունինք և ։»

— Այդ ձեր էրթիլը, ափեկն, միշտ յամառ է, Մէկու մը խօսակցութիւնը կը կարէ այնպէս, ինչպէս ճճի մը վարդին ծիլը,» ըստաւ սուլիացին, բարկութեամբ, դառնալով ափեկն կուրասին։

— «Մենք արգարեւ չատ կարեոր քանի մը գործեր ունինք,» աւելցուց Օախուես։

— «Լաւ, լաւ ։ Սպա հաղալ կեղծելով և մսթըր Թրիլօնիին նայելով, ըստաւ, «Բնութիւնը դուրս կը հրաւիրէ։» որովհետեւ անդլիացին միենայն ատեն չատ մը անուշ նայւածքներ նետած էր Օախուեսի քրոջը։

— «Ե՞րբ կը կարծէք որ լօրու Պայրընը Յունաստան կուդայ,» հարցուց Օախուեսը մսթըր Թրիլօնիին։

— «Յունաստանի սկիզբները։»

— «Փոխառութիւնը հե՞ալ պիտի լերէ։»

— «Անշշաշ, եթէ խնդիրը կարգադրւի։ Եթէ ոչ, ինքը պիտի դայ նախ և ապա փոխառութիւնը։»

— «Ուրեմն դուք երևելի լօրուին բարեկամն էք։»

— «Բարեկամներ։» Մենք եղբօր պէս ենք։»

— «Ես չնորհնք մը կ'ակնկալեմ ձեր բարձրութենէն։»

— «Ի՞նչ։»

— «Յունաստանի մէջ այսօր,» խոժոռագէմ և վայրկեան մը կենալով, «կան հարիւր գոյլ,» Մավրոգօրտաթօս, իրսիլանթի, Քօլօքօթրօնի, Մավրոմիքայէլիս և մնացածները։ Փոխառութիւնը հասնելուն պէս մէկէն պիտի կուլ տան մէկ

փարա անդամ աղդին համար չծախսած : Ամէնալու միջոցն է որ լորաը դրամի այս անձաւը բերէ , և երբ ան զիանայ աեղը , ծախսէ հոն ուր երկիրը կը կարօտի :

— «Գաղափարը դէշ չէ ,» պատասխանեց մոթրը թրի-լոնին :

— «Որքան կ'ըլլոյ այս փսխառաթինը ,» հարցուց թր-բասիրուլոս :

— «Հարիւր հաղար սոկի :

— «Հարիւր հաղար սոկի :

Օտիսեսի աչքերը փայլեցան : Ոչ նւազ արծաթառէր քան Սլի փաշան , ան վեր ցատքեց իրր թէ կրակ մը բարն-կած ըլլար իր մէջ , և սկսելով քալել , հարցուց մոթրը թր-բիլօնին թէ քանի՞ զլուշ կ'ընէ հարիւր հաղար սոկին :

— «Տառը միլիոն , դրեթէ :

— «Տառը միլիոն : Այդքան խոշոր գումարի մը համար այս անձաւէն աւելի ապահով աեղ չկայ ,» ըստ ան , մաս-ձելէն եաք :

— «Ես չեմ կարծեր որ խելացիութիւն ըլլոյ գրամը հս-քերելը , որովհեան այն ստեն ամբողջ բանակ մը պէտք պի-աթի ըլլոյ զայն պաշտպանելու համար ,» ընդմիջեց կուրաս :

— «Ենչուշտ , այդ լիմար կորառը կ'ուղէ որ ուրիշ աեղ մը ըլլոյ դրամի , որովհեան եթէ անձաւին մէջ ըլլոյ այն ինչպէ՞ն պիտի կրնայ ձեռք անցնել ,» ապակակեց օր . Ռ—— , անոր նայելով չարամաօթէն : «Պահէ զայն , Օտիսես !»

— «Ես կրնամ գրել կիսէսթրը Մթանհօփին որ այն թըն-դանօթներէն երեք չորսը մեղի ասց , որ կրենք Մխօլօնկիէն առած են : Եթէ մենք զանոնք անձաւին բերանը գնենք ո՞վ կրնայ մօսենալ :

— «Եթէ անոնք տան երեք , չորս թնդանօթներ , այդ ուրիշ խնդիր է ,» մըմնջեց կուրաս , տաելութեան նայւածք մը չեշասկելով օր . Ռ——ի վրոյ :

— «Ես կ'ուղեմ քեղի հետ խոսիլ , կուրաս ,» ըստ Օտի-սես : «Ենձաւէն գուրու ելլենք . քեղի ըսելիք մը ունիմ :»

Կուրասը վեր կեցաւ և լուռ հետեւցաւ :

— «Այդ անգլիացին , տիկին կուրաս իր աչքերը չի վեր-ցներ քու վրայէն : Վախսամ դիւթեած է քեղ , և մենք պլո-տորութիւն պիտի ունենանք խմբապետ կուրասի հետ ,» ր-ուսւ սուլիացին :

— «Են մեղ երկուքիս ալ կը նայի , բայց ամէնէն աւելի

թարսիցային կը նայի ,» պատասխանեց մանկամարդ կինը , խորունկ ամօթով մը :

— «Յիմարութիւն : Թարսիցա՞ : Տասներկո՛ւ տարեկան աղջիկ մը : Այդ անգլիացին կը շարունակէ նայիլ ինծի և քեղի , տիկին կուրաս : Ես իմ խելքս այնքան կորսնցուցած չեմ որ ոչխարի աչքերը ընեմ օտարականի մը ,» աւելցուց ան , նւազուն նայւածք մը ձգելով պատրիարքի քեռորդուն , «Դուք ելա՞ք , պարոն թրասիբուլոս : Ինչո՞ւ կ'երթաք :

— «Ես կ'երթամ քիչ ման գալու անձաւին գուրսի կողմը ,» պատասխանեց ան , ձանձրացած աղջկան համար-ձակ վարմունքէն :

— «Սպասեցէք , ես ալ կուգամ ձեզի հետ : Իմ սիրտս բոլորովին լցուած է այս անգլիացուն խօսակցութիւնով գը-րամի մասին : Ան երկու խօսք յունարէն չի կրնար ըսել :»

— «Ի՞ , ես ալ կուգամ ,» ըստ թարսիցան :

— «Թարսիցան ալ տարէք ,» ըստ տիկին Հելէն՝ Օտի-սեսի կինը :

— «Դուն կրնաս վազել մեր ետեէն : Եկուր , գաւակս : Եթէ չկրնաս գալ մենք լեռան մէջ տեղ մը պիտի թողունք քեղի :»

— «Թէկ մենք պիտի չվազենք ,» ըստ թրասիբուլոս , խնդալէն :

### ԺԳ. ԳԼՈՒԽ

Կուրասսն ու Օտիսես

Օտիսես և կուրաս անձաւը ձգելէն ետք , ձեռք առին այն խորտ ու բորտ ճամբան որ կը բարձրանայ Քօրիկեան լեռան գագաթը : Վեր ելած ատեն Օտիսես ըստ . «Ես բա-ցարութիւն մը կուզեմ , կուրաս : Քու վարմունքդ մեծա-պէս փոխւած է վերջերս , իբր թէ մոռցած ըլլայիր թէ ես ո՛վ եմ կամ ինչ կը պարտիս ինծի :»

— «Ես միշտ նոյնն եմ , զօրավար , բայց դուն չես թո-ղուր որ ուրիշ մըն ալ առաջ գայ : Դուն կ'ուզես ամէն բան յափշտակել անձիդ համար , և միշտ կ'ուզես ճնշել ա-նոնք որոնք իրենց արիւնով քեղի ծառայած են :»

Օտիսեսի արագ քայլերը և անոր գունատ բայց գրաւիչ դէմքին արտայայտութիւնը մեծ անձկութիւն ցոյց կուտար , մինչդեռ իր ընկերոջ ընդհանրապէս տպաւորիչ դէմքին և

իր պատասխանի ոճին մէջ մէկը կրնար կարդալ հաստատ որոշումը :

— «Դուք կը սիսալիք, կուրաս, թէ ես կը հակառակիմ քու յառաջդիմութեանդ : Ես չէ՞ որ քեզի Աթէնքի Աքրօփոլիսին խմբապեաը ընտրեցի, դիրք մը որ ուրիշ չորս հինդ գլխաւորներ ջերմապէս խնդրեցին :»

— «Ի՞նչ կ'արժէ Աքրօփոլիսի խմբապետ մը իմ ծառայութիւններուս բաղդատմամբ : Հաշւած էք թէ ինչպէ՞ս կուած եմ ես ձեզի համար, և քանի անդամներ մահւան մօտեցած եմ ձեր սիրուն : Կը յիշէ՞ք որքան զայրացած մերժեցի անցեալ յունիսին այն շլացուցիշ առաջարկութիւնները որ կառավարութիւնը ըրաւ ինծի ձեզ մատնելու համար :»

Օտիսեսի երեսը կարմրեցաւ : Նստաւ քարի մը վրայ և ըստաւ կուրասին . «Մենք հոս չեկանք վիճելու կամ ինծի համար ըրած ծառայութիւններդ երեսիս զարնելու : Կարծես որ մեծ բան մը ըրիր ինծի շապաննելովդ : Երկու ամիս ետք ապերախտ կառավարութիւնը նոյնը պիսի ընէր քեզի . կառավարութեան մասին մի խօսիր, որովհետեւ մենք կառավարութիւն չունինք . իւրաքանչիւր խմբապետ կուեցաւ ինքը իրեն փալիքարիններովը թիւրքերուն դէմ, թիւրքերը դողացինմեր առջև : Օտարները որոնք հիմա կը ջանան վարել գործերը, չհամարձակեցան իրենք երեալ Յունաստանի մէջ : Ես կը սիրեմ ազգը և ես աւելի ըրած եմ անոր համար քան ուեէ ուրիշ անձ մը : Սակայն կառավարութիւնը այսօր այնպիսի դիրքի մը մէջ դրած է զիս, որ ես պէտք է կա՛մ քաշւիմ Յօնիսական կղղինները և բնակիմ հոն և ապրիմ աննշան կամ միանամ թիւրքերուն : Կարծես որ չե՞մ հասկնար, չե՞մ տեսնար թէ ինչպէս անդունդը փորւած է ամէն կողմս : Սակայն, պիտի կուիմ կառավաթեան դէմ ուր որ ալ ըլլամ :»

— «Դուք գեղեցիկ սէր մը ցոյց կուտաք ազգին, անոր դրամը կորզել ջանալով,» աւելցուց կուրաս, հեգնական ծիծաղով մը :

— «Ի՞նչ ըսել կ'ուզէք ատով :»

— «Բոել կ'ուզեմ թէ ես ինքս ալ իրաւունք ունիմ այդ դրամէն բաժին ունենալու, և թէ, խոսվութիւնները դալէ առաջ, մենք պէտք է աւելի սերտ կերպով զօրացնենք մեր բարեկամութիւնը, եղբօր պէս բաժնելով դրամը :»

— «Մի՞թէ ես մտադիր եմ շռայլել դրամը : Ի՞նչ ըսել

կ'ուզես, կուրաս,» ըստաւ Օտիսես, անոր ձեռքէն բռնելով, «Ես կ'ուզեմ զայն ունենալ անձաւին մէջ ոչ մէկ ուրիշ նըպատակի համար բացի այն որ կ'ուզեմ կազմակերպութիւնը իմ հրամաններուս տակ ունենալ :»

— «Երբ դրամը անգամ մը անձաւին մէջ գայ, և Թրիլօնին երկու, երեք թնդանօթ տայ քեզի զայն պաշտպանելու համար, այնատեն ով պիտի կրնայ անոր մօտենալ Մենք բաւական լաւ կը ճանշնանք իրար, զօրավար :»

— «Մենք շատ լաւ կը ճանշնանք իրար, կուրաս, և ուստի ես կը զարմանամ քու խօսքերուդ : Կառավարութեան դրամովն էր որ ես այնքան ատեն կուեցայ թիւրքերուն դէմ : Էսէ, ինդրեմ : Երբ Պուրաթ փաշան վաթսուն հազար թիւրքերու դլյուուն անցած Պէօվուայի ամէն դիւղ և վանք կրակի տւաւ, և կառավարութիւնը չխրկեց ինծի խոստացւած օգնութիւնը ոչ ալ դրամ Թէրմօպիլէն զօրացնելու համար, և երբ իմ զինուորներս մերժեցին հետեւիլ մինչև որ քիչ մը վարձք ստանան . և Աթէնքի պարէտները մեզի քառասուն հազար զրուշ մեր ծախսերուն համար խոստանալէն ետք, նաև ոչինչ չխրկեցին, ես իմ անձնական վեցհարիւր մարդոցմովս չշտապեցի՝ Սալամինէ և Մեկարա և շտիպեցի պէլօպոնէսցիններուն որ մեզի օգնութեան գան, և ես շցրւեցի՝ թշնամին կէ փիսօսի ափերուն վրայ և այսպէսով երրորդ անգամ փրկեցի Յունաստանը :»

— «Զեր բոլոր ըսածները, զօրավար, ճշմարիտ են, և ես ալ գիտեմ, բայց ինչ որ ալ ըսէք դրամի մասին, ես քեզ գիտեմ : Ես գիտեմ որ դուն այնքան արծաթասէր ես որքան եանիսի Ալի փաշան : Եթէ դրամը քու ձեռքդ անցնի, ուրիշները անկէ մէկ փարա պիտի շստանան : Ուրեմն ես համաձայնութեան մը գալ կ'ուզեմ հիմա, թէ ես ալ իմ բաժինս պիտի ունենամ :»

— «Թող նախ դրամը գայ . մենք շենք վիճիր անոր վըրայ,» ըստաւ Օտիսես, ինդալով :

— «Ո՛չ ! Մենք պէտք է համաձայնինք հիմա, եթէ ոչ ես պիտի արգիլեմ անոր գալը անձաւին մէջ :»

— «Դուն պիտի արգիլե՛մ :»

— «Եյո՛ :»

— «Ի՞նչ պէ՞ս :»

— «Ես գիտեմ ինչպէս :»

— «Հոս նայի՛ր : Դուն կը ճանշնաս Օտիսես,» և իր ձեռքը զէնքին վրայ տարաւ :

— «Եւ ձեր բարձրութիւնն ալ նոյնքան լաւ կը ճանշնայ զիս : Ես գործի մարդ մըն եմ և ոչ միայն խօսքի :»

— «Հրէ , ինչ որ կրնաս,» ըսաւ Օտիսես, բարկութեամբ մը վեր կենալով : «Դրամը անձաւը կուգայ : Այդ ամէնը կախումն ունի իմ Թրիլօնի բարեկամէս, կամ, ուրիշ խօսքով, փեսէս : Թերես գուն գիտես որ Թրիլօնին նշանւածէ իմ քրոջս Թարսիցային :»

— «Ես չէի գիտեր,» ըսաւ կուրաս, դարմանալով :

— «Հոգ չէ : Գործը արդէն լմնցած է,» աւելցուց Օտիսես պարզօրէն :

Կուրաս երկար ատեն խորհուրդներու մէջ ժաղլած մընաց, առանց սակայն վեր կենալու այն քարէն որուն վրայ նստած էր : «Այսօր երբ ամբողջ զօրավարները ու ինքը կառավարութիւնը քեզի դէմ են, Օտիսես,» գիտեց ծանրութեամբ, քիչ ետք, «սխալ է քեզի համար կուրասին հետ վիճելը : Դուք մոռցած էք թէ որքան սիրած եմ ձեզ և միշտ ձեր աջ բազուկը եղած եմ :»

— «Ես գիտեմ ատ, ըսաւ Օտիսես, և երկրորդ անգամն ըլլալով՝ հեգնական ծիծաղով մը խաղցաւ իր մատներուն վրայ :

— «Դուք բնաւ հասկցած չէք զիս, զօրավար, դուք բնաւ գնահատած չէք իմ ծառայութիւններս ու իմ արժանիքս : Անցած տարի ձեր քրոջ Թարսիցային ձեռքը խնդրեցի և դուք մերժեցիք զիս : Այսօր դուք զայն կուտաք օտարի մը, Թրիլօնիին, որը դուք հազիւ թէ կը ճանչնաք : Մենք կը տեսնանք թէ մեր երկուքէն ո՞րը ամէնալաւ պիտի ժառայէ ձեզի :»

— «Այս ազգակցութեան համար պատճառ ունիմ ես :»

— «Անշուշտ ոչ մէկ ուրիշ պատճառ քան այն որ դրամին կը վերաբերի,» ըսաւ ուժով մը, կուրաս, ծիծաղելով :

— «Դուն կը սխալիս, ատ ամէնէն չնչին պատճառն է : Թրիլօնին սերտ բարեկամն է, լորտ Պայրընի, որ ամէն օր կ'ակնկալւի : Այդ լորտը, — այսպէս կ'իմացնէ ինծի տասնապետ Սթանհօփ, — աշխարհահռչակ է իր հարստութեան և գրութիւններուն համար : Շատ տարօրինակ պիտի չըլլայ եթէ պատահատար ան Յունաստանի թագաւոր դառնայ : Կը հասկնա՞ն զիս հիմա :»

Կուրասը որ քաջ էր բայց անգրագէտ և քիչ խորը թափանցող ու խորամանկ քան Օտիսես, բերանաբաց մտիկ ըրաւ այս խօսքերուն :

— «Կը հասկնա՞ն զիս, կուրաս . եթէ կը հասկնաս, շարունակէ բարեկամ մնալ ինծի, հոգ չէ թէ ինչ ընեն ուրիշները : Սպասէ իմ բարձրանալուս, իմ սիրելի կուրասս, որպէսզի դուն ալ բարձրանաս, եթէ ոչ դուն շատ մը գըգարութիւններու պիտի հանդպիս :»

Օտիսես այս խօսքերը արտասանեց անբարտաւանութեամբ մը : Ան մարդուն հետ վարեցաւ այնպէս իրը թէ դեռ իր ստորադաս սպան եղած ըլլար : Կուրաս, թէկ աներկիւղ, յանդուգն և ինքնուրոյն, շուառվ զինաթափ եղած էր :

Մելամաղոտ ժամանակամիջոց մըն էր ատ : Երկուքն ալ փառամոլ և ագահ մարդիկ էին, հաւասարապէս հակամէտ բռնապետութեան : Իւրաքանչիւրը կ'ուզէր իր ձեռվը գործել իրբե անվիճելի բռնապետը իր ստորադասներուն վրայ : Սակայն կուրաս, թէկ եկած էր իր խօսքերն ու գործքերը Օտիսեսին հետ նոյն նժարին մէջ կըուլու որոշումով, արդէն տեղի տւած էր և կը մնար պարտւած : Ոչ թէ անոր համար որ անկէ կը վախնար կամ կը յարգէր ան, կամ չէր ուզեր դիմադրել այն մարդուն, որ զինքը Աքրօփոլիսի կառավարիչ ընտրած էր, այլ որովհետեւ ան դեռ երկարատես հպատակութեան հմայքին տակ կը գտնւէր : Ան կ'սպասէր այն ժամանակին, երբ Օտիսես, զրկւած իր զօրութենէն, այլևս հզօր պիտի չըլլար, կամ աւելի լաւը, այն ժամանակին երբ պիտի կրնար դաւել ու խարել զայն : Այն ատեն կուրասը պիտի դառնար սարսափելի և բացարձակ միապետ : Բարեբախտութիւն մըն էր Յունաստանին որ մակը վերցուցած էր երկուքն ալ ուեէ մէկին գերագոյն զօրութիւն մը ձեռք բերելի առաջ :

Օտիսես հակառակ իր պակասութիւններուն և յանցանքներուն, հազլւագիւտ ճարպիկութեան ու որոշ առաքինութիւններու տէր էր : Կուրաս, միւս կողմէն, կոպիտ և գըձուձ բռնակալ մը կրնար ըլլալ :

Հիմա, երբ Օտիսես ըսաւ անոր թէ ինքզինքը այս կըուլուխը դնելու համար իր քոյրը նշանած էր կտւարտ Թրիլօնիին, որ Մեսիայի մը պէս կ'սպասւէր բոլորի կողմէն, կուրաս որ նայած էր Օտիսեսին վրայ իրբե կէս ճզմւած իր թշնամիններով և կառավարութեան թշնամութիւնով՝ զսպէց իր դժոհութիւնը և հաւտաց որ մեծ ասպարէզ մը բացւեցաւ իր առջև : Ուեէ մէկէն աւելի ան զգաց Օտիսեսի յանդգնութիւնն ու խորամանկութիւնը : Հաւտաց, ուրեմն, որ

Խորամանկ պետը Թրիլօնին իբրև միջոց մը կը գործածէր լորտ Պայրընը անձաւը քաշելու, և կառավարութենէն իր վրէժը լուծելու համար։ Ան հաւտաց որ Օտիսես պիտի խուսափէր այն ճակատադրական դիրքէն, որուն կը քշւէր, կամ ինքը ձեռք բերելով անձը և կամ թիւրքերուն միա. նալով՝ իբրև միակ միջոցը ինքզինք կառավարական տան- ջանքներէ ազատելու համար։

— «Դուն ուրիշ բաներ ալ պիտի տեսնաս, կուրաս, ո- րոնք չեմ կրնար բացատրել քեզի հիմա, և որոնք դուն չես երևակայեր անդամ, ես անոնց բոլորին ալ աւելի լաւ գնա- հատել պիտի սամ թէ ինչ է Օտիսես։»

— «Ուրեմն, ի՞նչ ըսել կ'ուզէք, զօրավար։ Ես մէկ փարա պիտի չառնե՞մ այս գրամէն. իբրև իմ բաժինս։»

— «Երբ անձաւը գայ ան, եթէ դուն միշտ իմ հաւա- տարիմ կուրասս մնաս, դուն պիտի ստանաս քու բաժինդ։»

— «Տուր ձեռքդ, զօրավար։»

— «Առ,» ըսաւ Օտիսես, սեղմելով իր դաշնակցին զօ- րաւոր ձեռքը։ «Բայց դուն ինքդ, կուրաս, թելադրութիւն- ներով և ապացոյներով պէտք է ազդես Թրիլօնիին՝ շտա- պեցնելու անոր ժամանումը անձաւին մէջ։»

— «Գլխուս վրայ։ Վստահ եղիր որ պիտի լմնցնեմ ան, ինչ որ սկսած ես։» կուրաս անդամ մըն ալ վճռեց ջերմ անձնելիրութիւն ցուցնել։

Անոնք ոտքի ելան և անձաւը կը վերադառնային, երբ անցքէն քիչ մը հեռու հանդպեցան օր. Ռ—ին, Թրասի- բուլոսին և Թարսիցային, որոնք նստած էին։

— «Տէսէք, Թրասիրուլոս, անոնք կաթ ու մեղրի պէս ետ կուգան,» ըսաւ սուլիացին։ Ապա իր գլուխը շարժելով, աւելցուց. «Ես վիզս գրաւ կը դնեմ որ Օտիսեսը կարգա- դրած է այդ մարդուն հետ թէ ինչպէս պէտք է կիսւին լորտին դրամը։ Մենք պէտք է զգուշանք, պարոն Թրասի- բուլոս, որ քիչ մըն ալ մենք առնենք։ Նայէ որ ձեր ապա- գայ կինն ալ չկորսնցնէ իր բաժինը այդ դրամէն։»

Թրասիրուլոսը. որ ուրիշ բանի մը մասին կը խորհէր, արդէն իր փափաքած տեղեկութիւնները ստացեր էր օր. Ռ—էն, և մտադիր էր անձաւէն մեկնիլ յաջորդ օրը, ուս- տի մեքենաբար շարժեց իր գլուխը առանց բառ մը իսկ ար- տասանելու։

Երբ մօտեցան անոնք, կուրաս, որ հաշւի չէր առներ սուլիացուն սանձարձակ լեզուն, ըսաւ կատակով մը, «Ես

կը նկատեմ, օր. Ռ—, որ դուն ալ բաժանորդ ես փալի- քարիներուն հետ։ Նայէ որ Թրասիրուլոսն ալ չմոլորցնես։»

— «Նախ քու կնոջդ նայէ, պարոն կուրաս, և ապա ուրիշ կիներու մասին խօսք ըրէ։ Դուն թողուցիր զայն անգլիա- ցուն ձեռքերուն մէջ։ Ա՛հ, Փանայիր։ Պարոն Թրիլօնին նայւածքներ ունի որոնք ասեղի պէս կը միսւին։»

կուրաս բարկութենէն կարմրեցաւ։

— «Եթէ գիտանայիր որ այդ պարոն Թրիլօնին նշանւած էր Թարսիցային հետ, դուն հիմա այդպէս չէիր խօսէր ա- նոր առջեւ,» ըսաւ ան։

— «Նշանւած։»

— «Անշուշտ։ Զէլիք գիտեր ատ,» ըսաւ Օտիսես։

— «Ա՛յս վառեակին հետ։ Ան դեռ հաւկիթէն դուրս ելած չէ։ Եւ մի՞թէ անգլիացին կ'ուզէ ան։»

— «Կը տարակուսի՞ս։»

Օր. Ռ—ի սուր խօսքերը շարունակւ եցան, մինչև որ անձաւը հասան անոնք։

Թրասիրուլոս մեծ վիշտ զգաց իր տեսածներուն ու լը- սածներուն վրայ։ Ան չէր կրնար հասկնալ թէ ինչպէս մարդիկ որոնք ձեռնարկած էին այսքան ազնիւ ու յուսա- հատ պատերազմի մը իրենց բռնականներուն դէմ, մարդիկ որոնք կամ պիտի խզեն իրենց շղթան և կամ չարաչար մահ մը պիտի կրէին, — կրնային այսքան փոքրոգութեամբ ինտրիգներ սարքել այն դրամին համար, որ տառապող ազ- գը կը կարօտէր իր սուրբ կուրը շարունակելու։

Վերջապէս այն եղրակացութեան հասաւ որ եթէ պա- տերազմը թիւրքերուն դէմ տարէր կանոնաւոր և կեդրո- նական կառավարութիւնով մը, որուն հրաֆանգներուն հե- տեւէին ամէնախիստ օրինաւոր պատիժներով, թերես այս- պիսի բաներ չէր պատահէր։ Դժբաղդաբար յոյն ապստամ- բութիւնը սկսաւ առանց կազմակերպութեան մը, կուրօրէն գաղտնապէս, միայն Հեթարիայով մը, որուն անծանօթ և ցրւած անդամները դիմագրաւեցին իրենց ուժէն վեր պա- տասխանատւութեան և վտանգի։

Իւրաքանչիւր խմբապետ մանաւանդ, մինչդեռ իր պար- տականութիւնը կը կատարէր, ուրիշներէն ոչ պակաս վար- ձատարութիւն մը կ'ակնկալէր։ Իւրաքանչիւրը իր սեփա- կան առաջ երթալը հաշւի կ'առնէր։ Իւրաքանչիւրը կ'ա- կնկալէր, հէնց որ կառավարութիւնը կազմւեցաւ, ինքն ալ

անոր մէկ անդամը դառնալ, և իւրաքանչիւրը իր ծառայութիւնները կը նկատէր իրու հաւասարելի:

Մանաւանդ, պէտք չէ մոռնանք որ թիւրք խայտառակ կառավարութեան անբարոյացուցիչ ազդեցութիւնը դեռ չէր անհետացէր: Տարօրինակ չէր որ ամէն մարդու անձնական առանձնաշնորհումի մտածումը յաղթէր հայրենասիրութեան:

Միսոլունկին միակ աեղն էր Յունաստանի մէջ, ուր վէճեր ու ներքին գժութիւններ չէին տիրեր, և ուր աղդին բարոյական ու ֆիզիքական ուժը օրէ օր կը համախմբւէր:

Հոն էին Մարկոս Պօցարիս և Ալեքսանդր Մավրոքօրտաթոս, հոն կ'ակնկալէր յունասէր լօրս Պայրըն: Հոն, ուրեմըն, Թրասիրուլոս որոշեց երթալ վաղւընէ, և արդիւել, եթէ կարելի է, Քօրիկեան անձաւի բնակիչներու դաւադրութիւնը փոխառութեան նկատմամբ:

Մինչև կէսդիշեր ան թարգմանի դերը կատարեց Թրիլօնիի և կուրասի միջեւ, մինչդեռ անոնք փոխառութեան մասին կը վիճէին: Այս խօսակցութեան մէջ ան լիուլի տէղեկացաւ փոխառութեան հաւանական տրամադրելիութիւնը:

Վերջապէս լոյսերը մարեցան, և անոնք բոլորն ալ ուղեցին հանգստանալ քնոյ մէջ: Յաջորդ օրը կէսօրին Թրասիրուլոս ճամբայ ելաւ Միսոլունկի երթալու:

### ԺԴ. ԳԼՈՒԽ

#### Յ ո ւ ն . տ ս ս տ ա ն ի Պ ա տ ն է շ ը

Ի՞նչ եղաւ Անդրօնիկէն: Ո՞ւր պահւած էր ան Տիամանթօյին հետ: Մեռած էին անոնք թէ ողջ: Այս հարցերը կը աանջէր Թրասիրուլոսի հոգին:

Թէկ Յունաստանի ամէն անկիւն ջարդի տեսարան մը կը ներկայացնէր, դեռ ան կը սիրէր հաւտալ թէ նախախնամութիւնը խնայած էր իր սիրուհիին և օր մը իրեն պիտի վերպարձնէր ան:

Սակայն անօգուտ էր այլևս ընդերկար թափառիլ զայն փնտուլու համար, որովհետեւ չէր գիտեր թէ որ կողմը դառնար, կը սիրէր զայն բոլորանէր սրտով, բայց իր հայրենիքի սէրը զօրաւոր էր:

Երեք օրւայ ճամբորդութենէն ետք ան հասաւ իվէնոս դեմը, հին կիքօրմասը, որ իր վերջի անունը առած է ետոլիոյ էվինոս թագաւորէն, որ ջրախեղդ եղած էր անոր մէջ: Այդ գետը կը հոսի Միսոլունկիէն վեց մղոն հեռու:

Սրմատեան Յունաստանի այս մայրաքաղաքը, ուր յօրտ Պայրըն իր սիրութողուց, կը տարածւէր Փաթիրասի ծոցի հիւսիսային արևմտեան կողմը, էվինոս և Աքիլոս գետերուն մէջ տեղ, Սրաքինթոս լեռան ստորոտը վերջացած դաշտի մը մէջ:

Քաղաքին դիրքը հաղիւ թէ ծովէն բարձր էր: Ուստի երբ հարաւային հովը ալիքները կը թաւալէր, եղերքի տուները ջուրով կը չըլապատէին, բայց երբ հիւսիսային հովը փշէր, ծովը հեռուն կընկրիէր:

Այսպիսի ծովակ մը, որ վաթսուն մղոն տարածութիւն ունի, անոր բնական դաշնակիցն է, որովհետեւ ան կարգիէ մինչև խակ ամէնափոքը շողենաւի մը մերձեցումը: Զուրի մակերեւոյթէն վեր կը բարձրանան շատ մը ցրւած և աւազուտ կղզիներ, օգտակար ձկնորսներու համար, բայց պատերազմի ատեն իրեն բնական ամրութիւններով, ընդունակ է աւելի ևս զօրանալու: Ամէնածանօթներէն են՝ Մարմարա, Քսէքալամիսմա, Քլիսօվա, Տօլմա, Բօրոս, Անատօլիկն, Բոօքօփանիսթօ, Այսթրիաս և Վասիլատի, շատ մը ուրիշներ ալ կան:

Ցամաքին կողմը, չորս ոտք խորունկ փոս մը, և աղիւսներէ ու քարերէ չինւած պատ մը կ'երկարի նաւամատոյցին մէկ ծայրէն միւսը:

Այսպէս էր Միսոլունկին յոյն յեղափոխութենէն առաջ: Անոր ձկնորսութիւնները հանրածանօթ էին: Անոր համբաւաւոր հանրային գպրոցը կը դաւէր Տէմէցանայի, Պօլոյ, Քիտօնիայի և Եանիայի գպրոցներուն հետ: Մեծահամբաւ Փանայիօթիա և Փալաման փրօֆէսօրները անոր դաստուներու շարքին մէջ էին:

Թրասիրուլոս մեծապէս փոխւած տեսաւ քաղտքը հիմա, այն ժամանակէն երբ ինքը թողուց Փէթայի կռւէն ետք:

Օմէր Պրիօնէ, երես առած Փէթայի յաղթանակէն, Սուլիի գրաւումէն, և զանազան յոյն խմբապեսներու դաւաճանութենէն, առաջացած էր արևմտեան Յունաստանի մէջ, ակնկալելով Միսոլունկիէն Պէլօպօնէս անցնիլ և միանալ թիւրք բանակի մեծ մասին:

Ալեքսանդր Մավրոքօրտաթոս որոշեց այդ քաղաքին խարխուլ պատերու ետևէն կեցնել հոսանքը որ կապած էր Տիաքոսի չարչարողը :

Չեռնարկը յանդուգն և կորստաբեր էր : Միուլունկիի բնակիչները և դրացիները կը սարսափէին լոկ այդպիսի ծըրագիր մը իրենց յիշեցնելին և կը փախչէին Յօնիական կը զիները և Արաքինթօսի բարձունքները :

Մարկոս Պօցարիս միայն երդում ըրաւ անոր հետ հոն իյնալ կամ յաղթել : Ապա անոր օրինակին հետևեցաւ Պօրֆիրոս արքեպիսկոպոսը . և մօտաւորապէս երեք հարիւր վաթսուն հայրենասէրներ :

Սնոնք կիսկատար նորոգեցին քաղաքին ամրոցները և փոսը և ձեռք բերին քանի մը թնդանօթներ :

Արագաբար առնավուտներու և թիւրքերու բաղմութիւն մը, աւելի քան տասը հազար հոգի երեցան իրենց պոռչտուքներով ու սպառնալիքներով, և սկսաւ պաշարումը : Անոնք թիւրք նաւատորմէն ալ կ'օգտուէին դէպի ծովը գնալու :

Մինչև ակնկալւած նոր ուժեր գալը ժամանակ վաստըկելու համար, Մավրօքօրտաթոս անձնատուր ըլլալու յոյսով զբաղեցուց թշնամին : Ան սկսաւ գաղտնապէս առանձին առանձին բանակցիլ երկու գլխաւոր հրամանատարներուն և նաւատորմի ծովակալին հետ : Տեղեակ ըլլալով անոր երեքին մէջ գոյ եղող դառն ոսխութեան, Մավրօքօրտաթոս աւելի խորամանկ վարպետութիւն մը չէր կրնար հնարել ժամանակ վաստկելու համար :

Վերջապէս յոյն նաւերը երեցան, ասոր վրայ թիւրք նաւերը խարիսխ վերցուցին ահաբեկ և հեռացան դէպի Յօնիական կղզիները :

Իսկական պաշարումը դադրած ըլլալով առատ մթերք լցցւեցաւ քաղաքը : Նոյն ատեն եօթը հարիւր զինւոր հասան Փէթրօ պէյի և Զայմիսի հրամանատարութեան տակ : Երբ անմիջապէս ետք Մարքրիս և Յօնիաս խմբապետերը իրենց զինւորներով և ուրիշ հազար պէլօպօնէսցիներով լութօսի հրամանատարութեան տակ քաղաք հասան ծովին : Պահպեւնդը ուրախութեամբ թողուց իր պաշտպանողական թաքթիքը և դուրս ելլելով յարձակում գործեց : Անոնք Օմէր Պրիօնէն ետ մղեցին և հարիւր հատ տաճիկ ջարդեցին :

Քաղդի այսքան անակնկալ փոփոխութեան մը հանդէպ,

Ետօլիսյի լեռնականները, թիւրքերէն վրէժ լուծելու ծարաւով, որոնք յափշտակած էին իրենց երկիրը և կողոպտած իրենց հօալ, խիզախօրէն իջան իրենց բլուրներէն և ինկան թիւրքերուն վրայ : Դարձեալ, Փէթրօ պէյ, պահագնդէն մաս մը առնելով ծովով գնաց օգնելու լեռնականներու և կտրելու թիւրքերու հաղորդակցութիւնը ծովէն :

Օմէր Պրիօնէն հասկցաւ թէ ինք խարւած էր յոյներէն և կաշկանդւած իր նախանձու ընկերհրամանատարներէն : Ան որոշեց կաղանդի գիշերը, երբ յոյները կը պատրաստէին Քրիստոսի ծնունդը տօնելու, յարձակիլ քաղաքին վրայ : Ութը հարիւր առնավուտներ սանդուխներով առջեէն պիտի քալէին :

Բարեգախտաբար Մավրօքօրտաթոս և Պօցարիս իմացան այս գաւը : Եկեղեցիին բանալիները հաւաքելով, արգիլեց բնակիչներուն տօնը տօնելու : Ապա երբ իմացաւ թէ թիւրք զօրքը բաւական մօտեցած էր, բոլոր թնդանօթներով սարսափելի և անակնկալ կրակ տեղացին անոնց վրայ գիշերային մթութեան մէջ . կուրը կատաղի և յամառ եղաւ : Վերջապէս, արշալոյսէն քիչ առաջ, Պրիօնէն ստիպւած էր նահանջել, թողլով հինգ հարիւր մեռած և տասներկու գըրօշակ : Յոյները կորսնցուցին միայն քանի մը մեռած և վիրաւոր :

Հետապնդւած Մարկոս Պօցարիսէն, Փէթրօ պէյէն և կատղած գիւղացիներէն, որոնց յաջողութիւնը առիւծի փոխած էր զիրենք, — Ելի փաշայի գաղանաբարոյ աշակերտը ոչ մէկ տեղ ապաստանան չգտաւ մինչև որ Արթայի պարիսպները հասաւ : Ան յոյներուն թողուց տասը թնդանօթչորս ոմբաձիգ, իր բոլոր պաշարը և մեծ քանակութեամբ արժէքաւոր աւար :

Միօլունկի անունը այն ատեն արձագանդ գտաւ ամբողջ եւրօպայի մէջ : Մարկոս Պօցարիսի և Մավրօքօրտաթիսի անուները յիշելն անգամ մարդուն սիրտը հիացմունքով կը լցցնէին, և երախտագիտութեան արտասուք կը բերէին կնոջ մը աչքերուն մէջ :

Սոժամեայ կառավարութիւնը պարզապէս տեսաւ որ այս քաղաքը կորնթոսի պարանոցէն ետք կարեորագոյն էր : Անոնք հրաման ըրին Փէթրօ Քօքինիս ճարտարագործին որ ներկայ պատերազմական պահանջներուն համաձայն ամրացնէ :

Իւրաքանչիւր հրետանի կամ նախապարիսպ կը կոչւէր

ժամանակակից պատւաւոր յոյնի մը անունով, ինչպէս՝ Պօցարիս, Քանարիս, Քօրայիս, Ռէկաս, կամ ուրիշ յունասէր կամ պատմական անձի մը, ինչպէս՝ Պայրըն, Ֆրանքլին, Ռւիլիամ Թէլ, Օրէնձի Ռւիլիամը ևն:

Սուլիացիները, արտաքսւած նախորդ տարին իրենց ժայռոտ ամրութիւններէն, դիախան հոն՝ իրենց հերոսուհի կիներով։ Հոս հաւաքւած էին յունասէրները, արևմտեան Եւրոպայի այն գաւկները որոնք եկած էին իրենց արիւնը թափելու Յունաստանի օգտին։ Հոս էին այնպիսի մարդիկ որպիսին էր Սթուրնարիս, Խսմայէլ փաշային յաղթողը, փորձառու քլէֆթ մը Աքէլուսի հովիսաէն, և Քօնոթանթինոս Պօցարիս, որուն հանդաբացանք մենք, Ալի փաշայի վերջին օրերուն, և Քիցոս Ցավէլաս, որուն սուրովը առնավուտ և յոյն ցեղերը սովոր էին երդում ընել հետեւեալ անէծքով, «թող Ցավէլասի սուրը սպաննէ դիս»։

Հակառակ այդ ատենի աղքատութեան ու անկարգութեան, գլխերացի բժիշկ Մէյէր հիմնեց «Յոյն Քրօնիկ» թերթ մը, որ խանդավառութեան և ազատ գաղափարներու շունչ մը ունէր և Տիմիթրիս Փօլոս, Քօրէայի աշակերտ մը, սորվեցուց հին յունարէն, Փրանսերէն և իտալերէն։

Մէկ խօսքով, Միաօրունկին մայրաքաղաքի մը երևոյթը առաւ, թէկ անւանապէս այդպիսի աստիճան մը չունէր, և Յունաստանի վերածնութեան շիտակ աչքը դարձաւ։

Թրասիբուլոսի ժամանած օրը, խորհրդաժողով մը գումարւած էր Մարկոս Պօցարիսի տան մէջ, արևելեան Յունաստանի այն ատենւայ զինւորական հրամանատարը։

Այդ ժողովը հրաւիրւած էր, որովհետև երիտասարդ վեզիր, Մուսթայիս փաշան, Շքոտրայի փաշա մականունով բազմաթիւ բանակով մը և Ալժէրիական նաւասորմիղով, կը յառաջանար Օմէր Պրիօնէի պարտութեան վրէժը լուծելու և քաղաքը կործանելու։ Ան առաջարկեց վերջապէս անցնիլ Պէլօպօնէսը և մահացու հարւած մը տալ ապստամբութեան։

— «Ես կը խորհէի,» Փէչչիօ դուքսը սովոր էր ըսելու, «թէ իտալացի նկարիչը չափազանցած էր հին հոմէական զինւորներու գոյնն ու դէմքը։ Անոնց փառայել դիմագիծը, անոնց ըմբային անդամները, անոնց արևակէզ մարմինը արդարե չափազանցութիւններ կը թւէին ինծի, բայց երբ տեսայ Ռումէլի ժողովուրդը՝ համոզւեցայ որ այդ պատ-

կերները անձիշդ չէին։ Վերջինները ամէնալաւ մարդիկն են որ երբեք տեսած եմ։»

Մարկոս Պօցարիս, Սուլիի արքայական արծիւը, թերևս չէր պարունակէր այս ազնիւ յունասէրի փայլուն նախադասութեան մէջ։ Ան միայն հինգ ոտք էր, իր հայրենակիցներու միջին բարձրութիւնով։ Ան հեզ էր, արագաշարժ և հովու պէս թեթև։ Եպիրոսի ժողովուրդը կը պարծենար իրենց երգերուն մէջ թէ ան կը նար ցորենի ծըփացող հասկերուն վրայէն քալել առանց շիւղ մը իսկ ծռելու։ Իր դէմքը կանոնաւոր էր, իր երեսը գունատ և մելամաղձու։ Իր աչքերը երկնակապոյտ, և իր երկար մազերը մինչև գօտին կը հասնէին։ Իր կոստանդին եղրօր պէս քիչ կը խոսէր և շատ կը մտածէր։ Իր խոհուն լրութիւնը կը ծածկէր սիրտ մը որ անվեհեր և մեղմ էր, միշտ անկեղծ, ըմբային մրցումներու մէջ ան չօմէրի հերոսներուն կը նըմանէր։

Խաղաղութեան ատեն ամառւայ զեփիւռի մը նման մեղմ էր, պատերազմի ատեն ուրականի մը պէս ուժեղ և անվեհեր էր, Դիմագրաւեց վտանգին, արհամարհեց աւարը, և հետապնդեց միայն իր հայրենիքի փառքն ու աղատութիւնը։ Իր հագուստը որ իր Անկէրուքա քոյրը և Քրիս կինը գործած էին, զարդարւած չէր՝ իր փալիքարիներուն նման՝ ոսկիով և արծաթով։ Առանց հակասութեան Մարկոս Պօցարիս ամէնահամբաւաւոր ուզմիկը և ամէնափայլուն նկարագիրն էր որով ներկայ Յունաստանը կրնայ պարծիլ։

Ժողովին ներկայ էին գլխաւոր պետերը և նշանաւոր յունասէրները։ Անոնք կը խորհէին թէ ինչ քայլ պէտք էին առնել կասեցնելու համար յարձակող բաղմութիւնը տասնըվեց հազար առնավուտ և թիւրք զօրքին։

Տարակոյս և վարանում կը յայտնէր բոլորի երեսի վրայ։ Ասկէ աւելի ճակատագրական չէր եղած Յունաստանի վիճակը։ Մավրօքօրտաթօս և Քօրօքօթրօնիս հակառակ էին իրարու։ Իրսիլանթի, յօդնած իր սոսիներու ինթրիկներէն, անփոյթ կ'երեսնար։ Հիտրայի ծովականները բացէիրաց դժգոհ էին կառավարութենէն։ Օտիսես և Կուրաս կը ջանային հրամանապետութիւն ստեղծել արեւել։ Յունաստանի մէջ, Քարայիսքաքիս, որ արդէն համբաւաւոր էր զինւորական ճարպիկութեան և քաջութեան մէջ, վտանդաւոր կերպով հիւանդ էր։

Պօցարիս ոլորեց իր պեխուր, մտիկ ըրաւ, դարձուց իր

աչքերը իւրաքանչիւրին, բայց բառ մը իսկ չարտասանեց : Թրասիբուլոսն ալ ընկղմած էր խոր լոռութեան մէջ, ան կը մտածէր որ մինչդեռ ապերջանիկ ազդը անդունդի ծայրէն կախւած էր, Քօրիկեան անձաւի խմբապետները ոչ միայն կը ծրագրէին փոխառութիւնը, այլև կը մտածէին պահանջել նոյնիսկ Միսօլունկիի թիգանօթները իրենց անձերու պաշտպանութեան համար :

— «Եղբայրներ,» ըսաւ Պօցարիս, «մենք սկսում է կեցը . նենք թշնամիի յառաջխաղացումը Քալիտրօմի անցքէն : Մի ակնկալէք այսպիսի կառավարութենէ մը որ Միսօլունկին փրկէ : »

— «Մենք Քալիտրօմ քալելու չափ ուժ չունինք,» փոփուսացին շատերը :

— «Հինգ հարիւր իսկական փալիքարիներ կը բաւեն : » Լուռ մունջ բոլորն ալ երկար ատեն իրարու նայեցան : Անվեհեր Պօցարիսը ոտքի ելաւ և ցոյց տւաւ իր ընդհանուր հրամանատարութեան պաշտօնաթուղթը : Համբուրեց ան, և ապա կտոր կտոր խստեց : Յետոյ ըսաւ, «Ով որ ճշմարիտ հայրենասէր մըն է թող ինծի հետևի Շքոտրա փաշայի գաշտը : »

Այսպէս ան արտայայտեց իր հաստատ որոշումը իր սուլիացիներու պզտիկ խումբովը յարձակելու փաշայի բաղմաթիւ բանակին վրայ և յաղթելու անոր :

### ԺԵ. ԳԼՈՒԽ

Բ ա ր ե բ ա խ տ Հ ա ն դ ի պ ո ւ մ ը

Ինչ որ էր Ալեքսանդր Յուլիոս կեսարին, նոյնն էր Մարկոս Պօցարիս Թրասիբուլոսի երեսակայութեան : «Իմ տարիքըս եղած ատեն, ան այնքան ըրած է և ես բան մը ըրած չունիմ,» Հռօմի ապագայ տիկտաթօր բացագանչեց Մակեդոնիոյ թագաւորին արձանը տեսնալով կատիրիոյ մէջ :

Թրասիբուլոս ծանօթացաւ այս հերոսին հետ Փէթօի դժբախտ արշաւանքին ատեն : Զօրաւոր սէր մը զգաց դէպի ան, և բնաւ չէր բաժնւէր անկէ, եթէ ստիպւած չըլլար Անդրօնիկէի ետևէն երթալու :

Անոր հաստատ որոշումը լսելով, մօտեցաւ և ըսաւ, «Ես ալ կը հետևիմ ճեղի, զօրավար ։»

Պօցարիս գրկեց զայն, և ապա նշան ըրաւ իր եղբօրը

մօտենալ . «Դուք Միսօլունկի կեցէք ու կարելի եղածին չափ զօրք հաւաքեցէք, որպէսզի պահեստի զօրք ունենաք, եթէ մենք յաղթւելու ըլլանք : »

Կոստանդին շիտակ անոր նայեցաւ, և գլխի շարժումով մը խստացաւ : Իր ամրող միրտը զգածւած էր իր եղբօրը և իսկական որոշումէն :

Առաջնորդը և իր երեք հարիւր սուլիացիները իրար պիտի գանձին Փէօրօնի աւերակներուն մէջ, որ այսօր կը կոչւի Տիկին իրենէի Դղեակը, Միսօլունկիէն ժամ մը դէպի հիւսիս :

Արշալոյսէն կէս ժամ առաջ Թրասիբուլոս հասաւ որոշւած տեղը և սպասեց : Յետոյ Պօցարիս ժամանեց ընկերակցութեամբ իր հաւասարիմ Տիւսասի և երեք ուրիշ փալիքարիներու : Ան հագնւած էր հարսնիք գնացողի մը պէս : Անոր երկար մաղերը խնամով հիւսւած էին, իր ոլորուն պեխը կը վերջանար երկու երկար ծայրերով, և իր երեսը մաքուր սափրւած և իր զէնքերուն պէս կը փայլէր :

— «Ամբողջ գիշերը երազած եմ իմ Քրիս քրոջս և զաւկներուս վրայ .» ըսաւ ան, վար դնելով իր հրացանը և քարի մը վրայ նստելով : «Լաւ ըրի որ ժամանակ առաջ անոնք Անքօնա խրկեցի : Թէս աղքատ եմ, բայց չեմ վախնար որ անոնք նորէն թիւրքերու ձեռքը իյնան : Թրասիբուլոս. դուք ուսեալ մարդ էք. պատմեցէք ինծի թէ ինչ Տիկին իրենէի Դղեակը կը կոչեն այս տեղ : Ո՞վ էր Տիկին իրենէ : »

— «Յունական մայր ցամաքին շատ մը ուրիշ տեղերն ալ նոյն անունը կը կրեն : Ես կը կարծեմ որ այդ մնացած է թեսալացի իրենէն, որ անդութ մարտիրոսութիւն մը կրեց Դիոկլետիանոս կայսեր օրով,» պատասխանեց Թրասիբուլոս :

— «Երբեք լսա՞ծ էք այն աւանդութիւնը, որ Միսօլունկիի բնակիները կը պատմեն այս աւերակներու մասին : Անոնք կը հաւասան թէ երեք արկղներ կան պահւած այս գետնին մէջ, որոնցմէ երկուքը ոսկի կը պարունակեն, իսկ երրորդը օձեր : Վերջինի վախէն անոնք չեն համարձակիր փորել առաջինները : »

— «Եթէ Շքոտրա փաշան գիտնար ատ, կը ջանար Միսօլունկին գրաւել կարելիին չափ չուտով, որպէսզի գտնար ատոնք : »

— «Գաղափար մը ունի՞ք թէ իսկապէս որքան մեծ է Շքոտրա փաշայի բանակը : »

— «Ոմանք քսանըհինգ հազար կըսեն, և ուրիշներ երե-

սուն հազար, թերևս ամէնէն մեծ և տարօրինակ բանակը որ երեք մեզի դէմ շարժւած է : Ան կը բաղկանայ բոլոր առնավուտ ցեղերէն, — շքոտրացի, կէկ, թօսք, կիափիմիս, և քրօյացի կաթօլիկ միրտիթներ : Անոնք արդէն ողողած են Նէվրօփոլիսը և շատ հեռուն ալչեն կրնար եղած ըլլալ :

— «Լաւագոյն է թողուլ որ եղնիկը մեր ձեռքը դայ, քան մացառներուն զարնելով ու աղաղակներով դուրս բերել զայն, ըստ Պօցարիս, կրակ կտրած : «Ահա կուգան մեր փալիքարիները : Անոնք սկսան ցոյց տալ իրենք զիրենք արշալոյսին :»

Արաքինթոսի գագաթները կը պայծառանային քանի սուլիացիները կը հաւաքւէին ամէն կողմէ, կամաց և ծանր կերպով որ կը բնորոշէ զիրենք խաղաղութեան ատեն : Երկու ժամ ետք, օդոստոս ութին, սկսան քալել Ետոլիոյ հիւմիսային կողմը : Չորս օր ետք անոնք հասան իդրիայի ճահճոտ լիճը, որ կը պարագէ Թրիքօնիս լիճը : Այս լիճը խաչաձևած է կամուրջով մը որ երեք հարիւր վաթսունըվեց կամարներ ունի, որուն չինութիւնը միւսիւլմանները կը վերագրեն Սիւլչյմանին, իսկյոյները նորմանտացիներուն : Անոնք ասոր վրայէն անցան և հասան Սուվոլաքա, գաւառ մը որուն քրիստոնեայ կառավարիչն էր Յովհաննէս Բ., Փաթրասի դուքսը :

— «Մենք պէտք է հանդչինք հոս մէկ երկու ժամ,» ըստ Պօցարիս, «որովհետև չեմ կարծեր որ թշնամիէն շատ հեռուն եղած ըլլանք :»

— «Ես բնաւ տեսած չէի արեգակը ինծմէն այսքան վար, նկատեց Թրասիբուլոս, մինչեռ կը յապաղէր բարձունքին վրայ : «Մարդ կը կարծէ որ ան իր պալատին մէջ նստած է :»

Յունաստանի օդաւէտ մասն է այս : Բնութիւնը հոս ապաւորիչ և զանազանութիւններով լիքն է : Վեհափառ անտառներ, բանաստեղծական լեռներ, խոռվայոյզ գետեր, և դիւթիչ տեսարաններ, բնական բոլոր գեղեցկութեամբ կը տարածւէին մարդու մը աչքերուն վերև ու ստորև :

— «Ո՞վ է ան որ ծնած ըլլայ լեռներուն մէջ և չսիրէ զանոնք,» բացագանցեց Թրասիբուլոս : «Իմ ծննդավայրս գիւղական Արքատիան է : Ան ոչ մէկ քանով ստորագաս է այս տեղի տեսածներէս : Ի՞նչ երջանիկ օրեր անցուցի հոն, երբ երիտասարդ էի :»

— «Երիտասարդու : Որքա՞ն ատենէ իվեր է որ ծերացած էք :»

— «Ես ծեր մը չեմ, բայց ես չատ բաներ աեսած ու կրած եմ ասկէ առաջ : Ես ականատես չեղայ մօրեղբօրս և չատ մը ուրիշ եպիսկոպոսներու մահւան : Ես չտեսայ նըւիրական էէգէօնի կոտորումը : Ես բանտարկւած չէի հոն ուր տարաբախտ իբրիլանթին դեռ բանտարկւած կը մնայ :»

— «Դո՞ւք ալ Մօնկացի բանտն էիք : Ճանչցա՞ք Աէքսանդր իբրիլանթին :»

— «Անշուշտ ճանչցայ :»

— «Ի՞նչ աեսակ մարդ է ան : Ան իր եղբօր պէ՞ս է : Յամա՞ռ է իր որոշումներուն մէջ, իսկ հաճելի ընդհանուր յարաբերութեան մէջ, Մալբօքօրտաթիսին նման :»

— «Ան չատ մը գերազանց գծեր ունի, բայց քիչ մը ծտոր և լուրջ է : Ան ռուսական արքունիքի գգուշ երեւոյթը ունի թէկ չողոքորթութեան հակառակ չէ :»

— «Այսուի մարդիկ իրաւունք ունին, եղբայր, ծանր և մեղմէ սարբեր ըլլալնուն :» պատասխանեց Պօցարիս : «Անոնք այնքան ճամբորդած են աշխարհիս վրայ և այնքան բաներ աեսած են : Անոնք մեծ գպրոցներու մէջ ուսած են և ճանչցած ու ընկերացած են մեծ մարդոց հետ : Ի՞նչ բաղդատութիւն կարելի է ընել անոնց և մեր մէջ :»

Թրասիբուլոս զարմացած էր այս խօսքերէն, և նայեցաւ անոր, շփոթած :

— «Ինչո՞ւ չւարած կ'երենս, բարեկամ : Ես կ'ըսեմ քեզի ճշմարտութիւնը ինչպէս որ կ'զգամ : Իմ հոգիս ալատերազմի ատեն այդ լեռան չափ մեծ է : Վախը բան մըն է որ ես գեռ լինաւ զգացած չեմ, բայց ի՞նչ ընեմ : Ես վիշտ կ'զգամ երբ ինծմէն աւելի ուսեալ մարդոց կը հանդպիմ : Նախանձոտ չեմ դէպի անոնք, բայց կը սիրեմ զանոնք և կը փափաքիմ անոնց հետ ըլլալ :»

— «Միւս պետերը, Պօցարիս, այդպէս չեն խօսիր : Քու հոգուդ բարձրութիւնը, քու ազգասիրութեանդ խորութիւնը և քու բնական տրամադրութիւթիւններդ Լիապէս կը փոխարինեն ինչ որ ազգի ընդհանուր վիճակը արգիլած է քեզի գրքերէն սորվելու :»

— «Ո՞րքան կը ցաւիմ որ ողջերթ չկրցի մազթել Մավրօքօրտաթիսին : Ես այնքան կը սիրեմ զինքը, որքան չուն մը իր տէրը : Մարդ մը որ այնքան բան դիտէ և լաւ ընտանիքի կը պատկանի, և սակայն այնքան պարզ և ընկերա-

կան ամէն բանի մէջ, զարմանք մըն է : ի՞նչ համբերութեամբ և քաղցրութեամբ կը բացատրէ ան ինչ որ չես դիտեր : Այնպէս կը ներկայացնէ ան, որ կը հասկնաս առանց ամչնալու : Իսկ երբ խնդիրը կուի ծուխին մէջէն լեռները անցնելուն վրայ է, դուն հոն կը գտնես զինքը անոնց հետ որոնք սուրով ու հրացանով մեծած են : Ես կը յիշեմ զինքը Միօլունկի պաշարման ատեն : Անոր օրինակը պատճառ դարձաւ մեզի տուծի պէս կուելու :

Անոնք նստան քանի մը վայրկեան ճաշելու : Թրասիբուլու չէր կրնար չզարմանալ Մարկոս Պօցարիսին : Ան չարունակ կը նայէր անոր երբ իրենց աչքերը չէին հանդպէր իրարու : Անոր նուրբ արտայայտութենէն հետեցուց թէ ինչ անդուգական մարդ մը կ'ըլլար հերոսը, եթէ քիչ մը ուսմունք առած ըլլար : Ի՞նչ տարրերութիւն, ըստ ինքնին, ասոր և միւս պետերուն մէջ, քաղաքավար և վայելուչ իր խօսքերուն և վարմունքին մէջ, առանց նախանձի կամ ատելութեան իր հոգին կը ցանկար հայրենիքի փառքին և իր սիրելի Յունաստանին :

Անոնք դեռ կը ճաշէին, երբ լրտեսները արմաթօլ մը ներս բերին, որուն հանդիպած էին մօտերը :

— «Ո՞վ ես դուն,» հարցուց Պօցարիս :

— «Ծեր արմաթօլ մըն եմ, Մօրայէն : Ես Ակրափա Քարայիսքաքիսի հետ էի երբ կուեցանք Շքօարտ փաշային դէմ, և թողուցինք զայն կիրճերու մէջ, որովհետեւ մեր հըրամանատարը հիւանդ էր : Բայց ո՞ւր կ'երթայիք դուք այսքան բալիքարիներով :»

— «Ո՞ւր է Քարայիսքաքիս :»

— «Ճոն, մեզմէ քանի մը ժամ հեռուն : Ան Փրուսոսի վանքը կ'երթայ, և անկէ ալ Ֆիտարի՝ անոր մօտը :»

— «Քանի՞ հաղար մարդ ունի Շքօարտ փաշան :»

— «Երեսուն հաղար, կ'ըսեն :»

Պօցարիս դարձաւ և նայեցաւ իր երեք հարիւրին : Մարդ մը իրաւամբ կը վարանէր այսքան փոքր թւով քալելու այդքան մեծ բաղմութեան վրայ :

— «Եկէք փաշային դէմ երթանք,» ըստ ան խնդուքով մը :

— «Փաշային դէմ : Ներեցէք, Ամբապետ, ի՞նչ է ձեր անունը :»

— «Մարկոս Պօցարիս :»

— «Մարկոս Պօցարիս, Մարկոս Պօցարիս,» ձերունի ար-

մաթօլը բացադանչեց, իր Փէսը վար առնելով, իր դէղին մազերը ալիքի պէս վար ձգելով և բաղուկները կուրծ թին վրայ ծալլելով :

— «Ի՞նչ կ'ըսես, պիտի կրնա՞նք Շքօարտ փաշային հազարները ոււտել :»

— «Եթէ այս բոլոր փալիքարիները Պօցարիսի պէս են, մենք անոնք բոլորն ալ սուրէ կ'անցնենք : Տիաքոս, գրեթէ մինակ Օմէր Պրիօնէի բանակը մօտաւորապէս կոտորեց :»

— «Ես մանկութենէս իվեր քէֆթ մըն եմ : Ես եղած եմ Քօլօքօթրօնիսի, Տիաքոսի, Խմբապետ Անդրօնիկոսի, Վուվուլինայի, Թրիփուլիցայի մէջ և հիմա Քարայիսքաքիսի հետ :»

— «Ամբապետ Անդրօնիկո՞նի հետ,» հարցուց Թրասիբուլոս, յուզւած :

— «Այս, ես անոր գլխաւոր փալիքարին էի : Ան ուսձիկով վերցուց մեզ, տասը փալիքարիներ, և գայինք Փաթրաս, և յետոյ Զէյթունի, հոն ան իմացաւ պատրիարքի և իր եղբօր մահը : Սաստիկ վշտացած էր, և խենթի պէս յարձակեցաւ թիւրքերուն վրայ և գետին նետեց անոնք մինչեւ որ ինքն ալ սպաննեւցաւ : Ես ինքս ալ գէշ վիրաւորւած էի, երբ կը ջանայի պաշտպանել զինքը . թէ ինչ պէս ողջ եմ հիմա, ես չեմ գիտեր :»

Ինչպէս ընթերցողը կը հասկնայ այս ծեր զինւորը նոյն ինքն Լամբրոսն էր : Արագաբար Թրասիբուլոս իր բոլոր կրցած տեղեկութիւնները տաւաւ անոր, պատմելով թէ իր եղբայրը Անդրօնիկոս թէկ ծանրապէս վիրաւորւած էր, սակայն գեռ ողջ էր, և ուր ըլլալը չէր գիտեր :

— «Թոյլ տւէք գրիեմ զձեզ . իմ տէրս ո՞ղջ է : Իմ փոքրիկ քաղցր տէրս ո՞ղջ է,» աղազակեց ծեր Արմաթօլը, արտասուալից, նետելով ինքնինքը Թրասիբուլոսի կուրծքին վրայ : «Ես ձեզի մօտ պիտի միամ : Զէղի հետ զինքը տեսնալու պէս կզգամ նորէն :»

Այդ ատենէն Լամբրոս կապւեցաւ Թրասիբուլոսին : Այդ նոյն իրիկունը անոնք բոլորն ալ արագաբար քալեցին Քարայիսքաքիսի միանալու, որ շատ հեռու չէր իրենցմէ :

Ժ. Գլուխ

Դաւանի Որդին

Թրասիբուլոս կամբրոսէն իմացաւ ամէն րան Պարթաքասի մասին։ Անկէ ինչպէս նաև օր, Ռ——էն ստացած տեղեկութիւններէն համոզւցաւ որ իր նշանածի մասին Պարթաքաս սուտէն զատ ուրիշ բան խօսած չէր իրեն։

Լամբրոսի ներկայութիւնը Թրասիբուլոսի սրտին վէրքերը վերանորոգեց։ Պօցարիսի հետ ունեցած իր յարաքերութիւնները վերջերս քիչ մը միխթարած էին զինքը իր կորուստներուն, դժւարութիւններուն և ցաւերուն համար, որոնց մէջէն անցած էր։ Հիմա, երբ անդամ մը ևս դէմառդէմ եկաւ իրական վտանգը, մոռցաւ իր սեփական դիրքը, և խորհեցաւ միայն իր սիրած Անդրօնիկէին վրայ։ Մանաւանդ, ան չէր կրնար հասկնալ թէ ինչո՞ւ մարդու զգեստով ծառած էր ան, ինչո՞ւ կը հետապնդէր վտանգը և ուր գացած էր վերջապէս։ Իր գլուխը պայցաւ կուտար ենթադրութիւններով։

Քարայիսաքաքիսի բանակը, որ Քարբէնսի մօտ դտան անոնք, թւով վեց հարիւր մարդ էին։ Իրենց հրամանատարը, որ ծանրապէս հիւանդ էր Փրուսոսի վանքը դնացած էր։ Սուլիացինները անոնց միանալին ետք, որոշւած էր յարձակի թիւրքերուն վրայ, որոնք բանակած էին Քարայիսաքիսի այգիին ու դաշտին մէջ, լեռնագիւղմը, անմատչելի, հազար վալաք, առնավուտ և միւսիւլման ընտանիքներով։ Այս գիւղը կառուցած էր հինաւուրց և երբեմն գեղեցիկ քաղաքի մը աւերակներուն վրայ, որ սոսկալի բռնաբարութիւններու ենթարկւած էր Բրեննոսէն և Կօլուացիններէն։

Յաջորդ օրը անոնք իմացան գիւղացիններէն որ Շքուրա փաշայի հինգ հազար հոգիէ բաղկացած առաջապահ դունդը, իր եղբօրդուն ձէլալէտին պէյի հրամանատարութեան տակ բանակած էին Քարբէնսի մէջ, և թէ միացած բանակն ալ գալու վրայ էր։ Անոնք իմացան նաև թէ Օմէր Պրիօնէն աասնըհինդ հաղար հոգիով Արթայէն և Քօմվօթէն կը քալէր Միաօլունկիի առջև միացումը կատարելու, և թէ իննառւն աւաճկական մարտանաւերէ բաղկացած նաւատորմ մը պիտի գործակցէր ծովէն պաշարելու համար։

— «Հէնց այս գիշեր զարնենք զանոնք,» ըստ Պօցարիս, զինուորական խորհրդադաղովին մէջ, որ տեղի ունեցաւ այդ օդուասովին։

— «Մենք քանի մը հոգի ենք միայն, և գիշերւան միջոցին մնացած թշնամին պիտի դայ,» ըսին անոնցմէ ումանք։

— «Բիշեր ենք թէե, բայց սուլիացիներ՝ ենք մենք։ Ես ինքս պիտի մեռնիմ հոս։ Ես վճռած եմ այս գիշեր փաշային վրանը բոկտել և կարել անոր գլուխը։ Եթէ այդ սոսկալի բանակը, որ հիմա Միաօլունկիին, Պէլօպօնէսին, մեր ամրող ձեռնարկին ու մեր ազատութեան կ'սպառնայ, անդամ մը կորսնցնէ իր հրամանատարը, պիտի չհամարձակի աւելի առաջ երթալու։»

— «Ինչպէս կրնանք մենք, առանց նկատւելու, հրամանատարին վրանը հասնիլ, որ բանակին մէջ աեղը եղած ըլլալու է։»

— «Սուլիացինները դիւրութեամբ կրնան առնավուտ ձեւանալ, և միթէ թիւրքերը մեղ, առնավուտներուս ալ դէմ շեն։»

Պօցարիսի առաջարկը վարհութեացուց բոլորին։ Անոնք բերանին չըտացին, բայց միայն իրարու նոյեցան։

— «Պարզ չէ իմ խորհուրդու,» հարցուց Պօցարիս ժպիառով մը։

Զկար սուլիացի մը որ չերդնուր անոր անունով։ Բոլորն ալ ազագակեցին խանդավառութեամբ թէ իրենք պատրաստ էին հետեւելու անոր։ Որոշւած էր որ անոնք երկու մասի պիտի բաժնեւէին Քիցոսի և ծավէլայի հրամանատարութեամբ, և իյնային թշնամուն վրայ հէնց որ Պօցարիս իր փորձին մէջ յաջողէր։

Յոյները, մանաւանդ սուլիացինները, սովորութիւն ունէին կռւի երթալէ առաջ լոգնալ, իրենց երկար մաղերը սանաբեկ մինչեւ իրենց գօտին, և հաղորդութիւն առնել կէս օրէն երկու ժամ ետք Պօցարիսն ու Թրասիբուլոսը մտան Քարբէնսիի յորդահոս գետի բիւրեղային ջուրին մէջ։

— «Նկատեցի՞ր բան մը, Թրասիբուլոս,» հարցուց Պօցարիս լոգցած պահուն։

— «Ի՞նչ։»

— «Որ ամէն մարդ, մինչեւ իսկ Պէլօպօնէսի զօրավարներն ու արևմտեան Յունաստանը ահաբեկած են Շքոտրա փաշայէն։ Եթէ մենք չըտացինք անոր հանդպելու, ան Մի-

սօլունկիի պարիսպներուն պիտի մօտենար առանց դիմադը-  
րութեան»:

«Բայց իր բանակը պզտիկ չէ, ըսաւ Թրասիբուլոս։  
Ան ամէնէն քիչը ատանըհինդ հազար հոգի ունի, և նոյն-  
քան ալ Օմէր Պրիօնէն, և անոնք ասկէ զատ իննոուն հատ  
ալ մարտանաւեր ունին։ Ի՞նչ են մեր ուժերը հոս համե-  
մատաբար»։

«Ո՛հ, Թրասիբուլոս։ Կը տեսնամ որ դուն ինքդ ալ  
դեռ չես ձանչնար թիւրքը։ Թիւրքը ճնշեց ու գերեց յոյնը  
աւելի սարսափներով քան ուժով։ Մանկութենէս իվեր  
զէնք վերցուցած եմ անոր դէմ, և ես ինքս միայնակ մէկ,  
երկու և աւելի թիւրքերու դէմ ելած եմ։ Ես կուտած եմ  
անոր դէմ սուրով, ատրճանակով և երբեմն միայն բուռնցքո-  
վը։ Ես այս բաները պարծենալու հարմար չեմ ըսեր, բայց  
ամէն անդամ որ անոնց դէմ ելած եմ, ամէն անդամ ալ  
ստիպւած եղեր են խոյս տալ։ Հաւատացէք, Թրասիբուլոս,  
թիւրքը տմարդի վատ մըն է։ Միայն մեր անմիաբանու-  
թեան պատճառովն է որ յոյնը անոր լուծին տակ մնացեր է  
այսքան ատեն։ Իր կրօնամոլութիւնը երբեմն, թէս քիչ  
անդամ, կարող ըրած է իրեն աշխարհի ուշադրութիւնը գը-  
րաւելու արժանի բան մը ընել, բայց հիմա իր արեդակը  
մարը կը մտնէ, և ոչ իր Մուհամմէտը և ոչ ալ իր դեերը  
կարող են կեանք տալ իրեն»։

«Ես չեմ ուրանար ատ։ Մեր անմիաբանութիւններն  
են աղբիւրը մեր բոլոր դժբախտութիւններուն, բայց ես կը  
վկանամ որ նոյն անմիաբանութիւնն իդերեւ պիտի հանեն  
մեր սկսած գործը»։

«Թրասիբուլոս, Աստւած չընէ։ Այդ է իմ ամէնա-  
մեծ վիշտու։ Ես մահէն չեմ վախնար, և ոչ ալ անոր մօ-  
տենալ կ'զգամ, որովհետեւ կարծեմ թէ դեռ շատ հեռուն է  
ան։ Մեր ետև կը թողունք կին, քոյրեր, զաւկներ, ամէն  
ինչ որ ունինք աշխարհի մէջ, հայրենիք մը ունենալու և  
հրէաներու պէս օտարութեան մէջ չթափառելու միակ նը-  
պատակին համար։ Եւ հիմա այդ նպատակը քանդելու մա-  
սին խորհի՛լ։ Մենք յաղթած ենք թշնամին շատ մը կոփ-  
ներու մէջ և կէս կոտարած ենք զայն, և հիմա, երբ մեր  
գործը կէս մը կատարւած է, մեր անմիաբանութիւնը իդե-  
րեւ պիտի հանէ»։

Երբ Պօցարիս այս խօսքերը արտասանեց, Թրասիբուլո-  
սին դէմքը մռայլեցաւ տիսուր խորհուրդներով։ Մուլիի

հերոսը ոչ մէկ ստւեր չզգաց այն մահւան, որ Թրասիբու-  
լոս անխուսափելի կը նկատէր։ Այն խորհուրդը թէ թէրեւս  
ինքը ձգէր այս աշխարհը առանց նորէն տեսնալու Անդրօ-  
նիկէն, թուլցուց զինքը, և սակայն կարմրեցաւ իր մօրեղ-  
բայրը սպաննողներու առջեկն նահանջած ըլլալու գաղափա-  
րէն։

Անոնք գետէն դուրս ելան և սկսան հագնւիլ։ Պօցա-  
րիս, թէթեհոգի, անհոդ, իր նկարագրին մէջ յանկարծական  
րիս, ֆոթենութիւն մը եղածի պէս և յուզւած աւրօրինակ իտան-  
փոփոխութիւնով մը, սկսաւ իր այն արծաթեայ ձայնով,  
— որը անդամ մը լսողը միշտ կը յիշէ — երգել հետեւեալ  
տողերը։ —

«Մունկ մի՛ ծռէք, աղաքներս։  
Գերիներ և հպատակներ մի՛ ըլլաք։  
Ես Ֆօթօնն եմ և ողջ,  
Ոչ ալ թիւրք պես կը ձանչնամ։  
Ֆօթօնը փշրեր է փաշային սուրը։  
Եւ խորտտկեց վչդիրին թնդանօթը։  
Անոնք օտար երկիրներ քշեցին զայն՝  
Օգնութիւն բերելու բոլոր ոլավ թագաւորներէն։  
Պօցարիս, ամօ՛թ, ուե ամօ՛թ քեզի։  
Եւ, Քիցօքենաս, ամօ՛թ քեզի։  
Հայրենիքը, երբեմն ազատ, չզթաներու մասնեցիր։  
Երբ աղատութեան ամառը ծաղիկներով կը ծաղկէր։  
Որովհետեւ դուն Վէլիս Փաշան բերիր  
Աղատ և ինքնավար Քաքասուլիի վրայ։»

— «Պօցարիս, ի՞նչ ըսել կ'ուզես, բացագանչեց Թրասի-  
բուլոս սարսափահար այս առղերէն։

— «Ճշմարաւութիւնը, բարեկամու, պատասխանեց Պօցա-  
րիս, որբելով իր աշքերէն վազող արցունքները։ Ապա ցած  
և ծանր ձայնով մը մրմնջեց։ «Մեր անմիաբանութիւնը,  
մեր անմիաբանութիւնը։ Նկատեցի՛ր իմ երգիս վերջին  
տողերը։ Զկայ սուլիսացի մը որ այդ երգը գոյց չգիտնայ։  
Ան գրեթէ իմ հայրս է, որ մատնեց Սուլի։ Այդ է պատ-  
ճառը որ ես ու եղբայրս Կոստանդին միշտ տիսուր կերեկնք։  
Իմ հոգիս վիշտերէն պիտի չդադրի մինչև որ ես յաջողիմ  
իմ աղդիս անւան արժանի բան մը ընելու, և մոռցնել տամ  
բոլորին իմ հօրս ոճիրը։»

— «Այդպէս մի տրամաբաներ, Պօցարիս։ Քու հայրդ  
սուլիսացիները մատնեց ապստամբութենէ առաջ, երբ ստըր-  
կութիւնը ստիպեց իրեն կաւատութիւն ընել բռնակալի բո-

լոր հաճոյքներուն։ Դուն արդէն մաքրած ես այդ արտաքշատ մը կոփեներու մէջ տարած յաղթութիւններովդ։ Դուն չէիր որ Միաօլունկին ու Յունաստանը վրկեցիր, և ուսափ ազգը չէ՞ր որ քեզ իրեն հրամանատար կարդեց։

«Արատը դեռ մաքրած չէ, բարեկամու։ Միայն այս իրիկուն պիտի ըլլայ, թերեւս, եթէ հայրենիքիս նւիրեմ խոնարհ ծառայութիւնն է, և արմատախիլ ընեմ այդ բանակը որ կը քալէ խեղդամահ ընելու զայն։ Այն ատեն արդարե իմ սիրու պիտի խաղաղի, և երկու Յավէլատներու ըերանները պիտի դոցւին։»

— «Ճավէլատները ձեզի դէմ չեն խօսիր։ Բնդ հակառակը։»

— «Անոնք իրենց բերաններով չեն խօսիր, բայց իրենց աչքերը քանի իմ աչքերուս կը հանդպին, կ'արտայայտեն բոլոր ատելութիւնը որ իմ հայրս դաւաճան մը ըրտւ և Սուլիի կորուստը պատճառեց։

— «Բայց հայրդ ի՞ոկապէս դաւաճան մըն էր։ Շատերէն լսած եմ այդպէս, և սակայն բնաւ չեմ հաւատացած։ Սակէ զատ, թէս ատ աւեղի ունեցած է քսան տարի առաջ, մեր պատմութեան այդ մասը այնքան խասնաշփոթւած է որ ոչ մէկը չի կրնար ճշմարտութիւնը հասկնալ։»

— «Ես կը պատմեմ քեզի այդ մասին։ Ես ոչ մէկէն չեմ ծածկեր զայն։ Մաիկ ըրէ,» ըստ Պօցարիս, նասելով և իր երկար մաղերը սանտրելով։

Շարունակէ, Պօցարիս,» ըստու Թրասովուլոս, ուշագրութեամբ ունկնդրելով։

— «Համբաւաւոր Սուլին» շարունակեց Պօցարիս, «կամ Քաքուսուլին, ատենօք միայն երկու գլխաւոր մարդ ունէր — Ֆօթօս Յավէլաս և իմ մեծ հայրս, Եօրկիոս Պօցարիս։ Մեծ հայրս ծերունի մըն էր, ընդհանուրէն յարդւած։ Ան աւեղին Մինոսն էր։ Ֆօթօսը երիտասարդ էր, առիւծասիրտ, արկածասէր մարդ մը։ Ան սուլիացիներու Հերակլէսն էր։ Մեծ հայրս չուտով դգաց թէ այս երիտասարդը իր ամէնամեծ սոտիը կը դառնար, ուստի ատեց զայն։ Իվոփիարէն քսանըհինդ հաղար դրուշին, որ Սլի փաշան վճարեց իրեն, իր զինւորներուն և աղդական Գէորգին դլուխն անցած յարձակեցաւ Սուլիի վրայ, յուսալով գերել զայն բռնակալին համար։ Բարեբախտաբար յաղթւած էր ինքը և վլչտէն ու խզձի խայթէն թոյն կերաւ ու մեռաւ։

«Իմ հայրս Քիցոս, և իմ եղբայրս Նօթիս այդ ատեննե-

րը Եանիս էին, որովհետեւ մեծ հայրս, այն դաւաճանութիւնը սարքած ատեն իր ընտանիքը ապահովութեան համար եպիրոսի մայրաքաղաքը տարած էր։

«Յուսահատ պատերազմ մղւեցաւ Սլիին և սուլիացիներու միջն։ Մեր փառաւոր յաղողութիւնները դժւար կարելի է նկարագրել։ Վերջապէս մենք սախազեցինք բռնապետին պատերազմը վերջացնել, և ան խրկեց իմ հայրս Քիցոս, մեր լեռները հետևեալ պայմանները կնքելու, նախ՝ Սուլիին աղատ պիտի մնայ, բայց վէզիրը պէտք է արտօնւի աշտարակ մը կառուցաներու, ուր հայրս պէտք է մնայ քառասուն զինւորներով, որպէսպի պատժէ ուեէ մէկը որ փաշոյին հողը կ'անցնի, Երկլորդ՝ Ֆօթօս Յավէլաս պէտք է արտաքսւի Սուլիին։»

«Սուլիացիները պայմանները ընդունեցին և դժխախտ ֆօթօսը շղթայակառ Եանիս տարւեցաւ։

«Սլիին ու իմ հայրս ուրիշ դաւ մըն ալ ունէին սակայն։ Երկուքն ալ երգում ըրտած էին քանդել Սուլին։ Շուտով վէլիս փաշան, մեծ բանակով մը երկեցաւ անոր առջն։ Հայրս, Քիցոս Պօցարիսը ըսել կ'ուղեմ, միացաւ բռնապետի որդուն հետ և գարձուց իր հրացանը իր եղբայրներուն վրբայ, որքան փայլուն էր այս միջադէպը յցն պատմութեան մէջ, այնքան ամօթ կար պահւած հոն ինծի համար։»

— «Մի՛ լար, Պօցարիս։ Դուն տարեկ մարդ ես։ Մի ըսեր թէ դուն Քիցոսի որդին ես, աղաղակեց Թրասիրուլոս ձեռքերը շիելով։

— «Զեմ կրնար զսպել լացո,» ըստու Պօցարիս, ինքնիրեն գալով։ «Հիմա լոէ իմ հերոսական բայց ապերջանիկ հայրենիքիս փառաւոր պատմութիւնը։ Սյդ ատենները Սուլիի մէջ Սամուէլ անունով աբեղայ մը կար, երաղներ մեկնող և անսակ մը մարդարէ, որովհետեւ իր ձեռքերուն մէջ աւետարաններ և յայտնութեան դիրքը ունէր միշտ, և կը բացարէր համարները ճիշդ ինչպէս որ դործին կուգար, այնպէս որ զանի կը կոչէին՝ 'Վերջին Յայտնութիւնը'։ Ան այնքան վեհանձնորէն կը հրամայէր սուլիացիներուն, որ Սլի փաշան որ, Բասիլիոսի որդին մականւանեց զայն, և թիւրքերը Հակաքրիստոս կը կանչէին զինքը, այսինքն երկրորդ մարդարէն որուն իրենք կ'սպասեն։ Սամուէլ ամրացաւ սր, Պարասպէվասի բլուրին վրայ և յամառարար գիմադրեց Վէլիս փաշոյին։»

— «Վէլիս փաշոյի Սուլին գերելէն և սուլիացիներու

լեռներէն վար իջնելու ու պատանդ տալսւ համաձայնութենէն ետք, ան խրկեց իր քարտուղարը և քանի մը ուրիշ պատգամաւորներ Սամուէլէն առնելու անոր հաւաքած պաշարներն ու զէնքերը՝ ‘Փախչիր,’ ըստ աբեղան իմ հօրս: ‘Վէզիրը կ’ուզէ այժմ ձեզ դաւաճաններդ, սպաննել առաջ’:

«‘Ի՞նչ պատիժ, աքեզայ,’ ըստ քարտուղարը: Վէզիրը ձեռք անցնելէ ետքը, կը կարծե՞ն որ պիտի փոխարինէ քու ըրածներուդ համար’:

«‘Վէզիրը չի կրնար մարդու մը վրայ ձեռք վերցնել որ իրմէն չի վախնար,’ պատասխանեց ան: Այս խօսքերը արտասանեց, կրակ տւաւ վառօդին, և ողայթեցուց ինքզինք և բոլոր իր մօտ գտնւող թիւրքերը:

«Ալի փաշային բարկութիւնը իրաւ որ շուտով գարձաւ հօրս վրայ: Ես պղտիկ էի, և կը յիշեմ այն անէծքները որ իր գլխուն վրայ կը տեղացնէր իր ըրածներուն համար: Զղջաց ան բայց ուշ: Վէզիրին զօրքերը հետապնդեցին մեզ. Մենք քեչւոր էինք, բայց սկսանք պատերազմը: Տըղաներն ու կիները հրացաններ կը լեցնէին. Մեր ընտանիքը, մեր աղքականներով և քանի մը զինւորներով, կը կաղմէինք մեր բանակը: Մենք թնդանօթ չունէինք: Վերջապէս կերակուրի և ջուրի կարօտ մնացինք: Մեր գիւրքը բոլորովին անյօյս էր:»

— «Հիմա կը հասկնամ Պօցարիս, թէ ինչո՛ւ այսքան քաջ ես, որովհետեւ մանկութենէդ իվեր այսքան վասանդներու ենթարկւած ես:»

— «Երեակայէ անգամ մը այս սարսափելի վայրկեաններէն ոմանք որ սրտիս մէջ այրող վրէժիսնդրութեան ծարտս մը կ’ստեղծեն: Վաթսուն կիներ որոնք այլես անկարող էին մեզի հետ գալու, որոշեցին դահավիժել իրենքվիրենք քան թէ զիրենք հետապնդող տմարդի ճիւազներուն ձեռքը կյալ: Նախ հէք մայրերը նետեցին իրենց մանկիները անդունդին մէջ: Ապա հիւսեցին իրենց մազերը գրասանդներով, բռնեցին իրարու ձեռք, և, ալպանական պարը պարելով, մէկը միւսի ետեէն նետեցան անդունդին մէջ: Ոչ հեծեծանք, ոչ խօսք մը, ոչ ձայն մը չլսւեցաւ անոնց բերնէն: Չոր աչքերով և ջղաճգական լրութեամբ մը ծնրադըրած, մեր ձեռները պարզեցինք գէպի երկինք: Երկու ժամ ետք, գիշերւայ մութին մէջ, մեր ճամբան կտրեցինք, սուր իձեռին, թիւրքերուն մէջէն: Մեղմէ ոմանք ինկան, ու-

րիչներ գերի տարւեցան, և միայն քիչեր աղասեցան անվը նաս ։

Պօցարիս ոտքի կեցաւ, սրբեց իր ճակտին քրտինքը, և քանի մը վայրկեան լուռ մնաց:

— «Ամէնայուղիչ պատմութիւնն է աս որ երբեք լսած եմ,» ըստ Թրամիբուլոս, մեղմաձայն:

— «Առանց այլես յասազելու այս մանրամասնութիւններուն վրայ, որ կը բովանդակէ անոնց ամբողջ պատմութիւնը, և պիտի աւելցնեմ միայն որ այդ քանի մը դեռ կենդանի մնացող սուլիացիները, շատ մը ուրիշ կոկտներէ ետք վերջաղէս ճամբանին շակեցին Յօնիսական կղզիները, որոնք այդ ատենները ուռւասական իշխանութեան տակ էին, հոն անոնք ապաստանարան և միսիթարութիւն գտան:

«Մենք կաղմեցինք, այսպէս ըստած, ալպանական փաղանդը: Իմ հայրս և դեռ ապրող հօրեղբայրս նօթիս, անոր հրամանատարներն էին: Յօնիսական կղզիները շուտով ֆրանսայի ձեռքն անցան: Անոնց ալ մենք ծառայեցինք. և շատ մը դաշտեր բնաւ պիտի չմոռնան սուլիացիները: Բայց, բարեկամն, կորոնցնելով մեր լեռները կորուսած էինք նաև ամէն բան: Այդ կեանքը հաճոյք չունէր մեզի համար: Մենք տղերջանիկ էինք, — ես մասնաւորապէս, որ ‘Մատնիչի Որդին’ կը կոչւէի:

«Ի՞նչ դառն վայրկեաններ անցուցի, միշտ ամօթահար բուն իսկ չուքէս: Քօրփուէն, դիմացը, կը տեսնէի մեր ամպամած լեռնագագաթները, և շատ արցունք կը թափէի: 1813-ին ես կոր նցուցի նաև հայրս: Ապերջանիկ մարդը մեռաւ, Ալի փաշայի հրամանին համեմատ, Կօկոս մարդասպանին ձեռքով. նոյն այն Կօկոսը որ մեզի մատնեց Փէթայի կուին մէջ:

«Ես թշւառ էի, Թրամիբուլոս: Ոչ մէկ տեղ հանգիստ շգտայ: Գիշեր ցորեկ ես ուրիշ բանի վրայ չէի խորհեր բայց եթէ ինչպէս կրնայի մաքրել այդ անպատւութեան արատը: Ես ‘Մատնիչի’ մը որդին:» Ո՛չ, ի՞նչ յաւիտենական ուրւական: Կացութիւն մը առանց յոյսի: Ես չէի կրնար միջոց մը գտնել վերցնելու այս այրող անպատւութիւնը, բացի սուլիացիներուն վերադարձնելով այն Սուլին ուրկէ իմ օրերուս հեղինակը զրկած էր զանոնք:

«Իմ կուրծքս քիչ մը միսիթարութիւն քաղեց այս երազէն: Կեանքը սկսաւ նշանակութիւն ունենալ: Քանի գինովցայ այս նպատակին մէջ, սրախ կտրած բոլոր թելերը

գաղտնի հանդստութիւն մը դատան, թեւք կարծես կը տանէին զիս Սուլի:

«Օրին մէկը, խմարացիներու հետ, որոնք լքած էին Նախօլիի թագաւորը, մասց Եսլիրոս:

«Ծատ ժամանակ չըներ առ: Գրեթէ մեր ներկայ կը-ոխւը սկսելէն երկու տարի առաջ, սուլթանը, վերջապէս հասկնալով Ալի փաշային փառասէր մասպրութիւնները, Փասքօ պէյը խրկեց նևաճելու զայն:

«Այս Փասքօ պէյին ես խոստացայ իմ և սուլիացիներու ծառայութիւնները եթէ մեղի տար մեր լեռներն ու Սուլին: Ան խնդաց մեր վրայ և մերժեց մեր տառաջարկը: Ծերունի Սլի փաշան խմացաւ մեր գործը, և անմիջապէս ինձի լուր դրկեց: Մեզի խոստացաւ թէ՛ Սուլին, թէ զրամ, թէ թնդանօթ և թէ ոօձիկ:

— «Բայց ո՞վ կը հաւտար անոր: Կամ մեղմէ որ մէկ սուլիացին կը հաւտար անոր: Ես պատանդներ պահանջեցի և վէզիբը ինձի տւառ իր տղան Հիւոչյին փաշան, իր վարժապէտ Մուրթոս Զալիսի հետ մէկանդ, մարդ մը որ մեծապէս յարդւած էր սուլիացիներէն և տասը ուրիշ պատանդներ: Իփոխարէն ես վչզիրին յանցնեցի իրրե պատանդներ Քրիս կինս, երկու զաւկներս, Անկէրուքա քոյրս և կոստանդին եղբայրս: Թրասիրուլսո, կը տեսնա՞ն հիմա թէ ի՞նչ գին վճարած եմ ետ գնելու այս որածայր քորերը, որոնց Սուլի կը կոչեն:»

— «Պօցարիս, ո՞րքան կը տաքցնես հողիս: Ի՞նչ ապա ւորութիւն գործեց այս ձեռնարկը սուլիացիներուն վրայ:»

— «Ի՞նչ տոլաւորութիւն: Անոնք զիս ամպերու մէջ բարձրացուցին: Ես ինքս տեսայ ծերունիներ սովիտակ մաղերով ինձի կ'երկարագէին: Այսպիսի մեծ զոհովութիւն մը ստիպեց իմ անձնական թշնամիներս անդամ հիւնալու: Վերջապէս կոխւը սկսանք: Մենք յաղթեցինք Փէնթ Փէկատիան, պատժեցինք գոռող Փասքօ պէյը և խարազացինք իր յաջորդ Խուրչիտը: Երեք տարւայ շրջանի մը մէջ միայն մենք պահեցինք Փենտոսի առիւծը: Եթէ ան աղահ, կառկածոտ և միշտ խոստմնագրուժ մը չըլլար, մենք սուլթանի գահուն վրայ կը նսաեցնէինք զայն: Մնացած դուն դիտես: Թշւառականը այնքան ցանկաց ասլրիլ որ մոսցաւ իր գործնական ու պատմական անցեալը: Ան շարունակ կը սոսկար իր սպաննածներու ուրւականները տեսնալով իր առջեւ: Ան աւելի կը վստահէր Խուրչիտին քան սուլիացի-

ներուն: Ան ներողութիւն խնդրեց սուլթանէն, և սուլթանը անոր աեղը մահ խրկեց իրեն:

«Իմ եղբայրո, կինս, զաւկներու և բոլոր միւսները յաղթողին ձեռքը ինկան և թերես պիտի ջարդւէին, եթէ բարերախտաբար Խուրչիտի հարէմը Թրիփօլիցայի մէջ մեր ձեռքը չանցնէր:

«Խուրչիտա այն ատեն դարձուց իր բանակը Սուլիի դէմ, բայց ժամանակները փոխւած էին: Մենք այլևս այնքան հոգ չէինք ըներ մեր լեռներուն համար, որովհետեւ Յունաստանի ամէն կողմը մարդիկի կը կռւին աղատութեան համար: Մենք բոլորու ալ կը սիրէինք նոյն նպաստակը, ուստի մենք թողինք Սուլին և իջանք Միալունիի:

«Այս բոլոր քեզի պատմածներէս, Թրասիրուլոս, կը աեսնաս որ այս գիշեր է իմ քաւութիւնս: Երկու Ցավէլասները որոնք կը վարեն մեր փաքրիկ բանակին թևերը, Ֆօթոս Ցավէլասի սերունդ էն են: Անոնք զիս կը նկատեն միակ զաւակը Գէորգ և Գիցոս Պօցարիսին: Ես յաւիսեան պիտի գոյեմ անոնց բերանը եթէ այս գիշեր փըրկեմ Ցունաստանը: Եթէ մեռնիմ, այդ այն մահը պիտի ըլլայ որ միշտ երազած եմ:»

— «Չերթա՞նք: Գիշերը վրայ կը հասնի,» հարցուց Թրասիրուլոս, Երկար շունչ մը քաշելէ ետք և ոտքի ելաւ:

— «Եւ անոր պիտի հետեւի պայծառ օր մը,» պատասխանեց Պօցարիս:

### ԺԷ. ԳԼՈՒԽ

### Զ ի ն ւ ո ր ի մ ը Յ ո ւ ղ ա ր կ ա ւ ո ր ո ւ թ ի ւ ն ը

կըսօրէ ետք ժամը հինգին էր թիւրքերուն դէմ քալելու որոշումը: Նշանաբառը «Սթունարիս» էր, և թշնամին միայն երկու ժամ հետու էր:

— «Միւսները չեն երեար: Ուր են միւսները,» հարցուց Պօցարիս:

— «Ժամը ձիշդ հինգին մենք բոլորս ալ հոս իրար հանդպելու էինք: Հիմա քառորդ կանցնի,» պատասխանեց Թըրասիրուլոս:

— «Ցաւահ՝ ուրեմն: Ուէ մէկը որ կ'ուզէ կռւիլ վերջինը պէտք չէ եղած ըլլայ հոս գալողներուն: Սուլիի ար-

ծիւը ճամբայ ինկաւ, և իր երեք հարիւր յիսուն սուլխացի-ները հետեւեցան անոր, երդելով:

— «Եմբագետ, ես շատ մօտ պիտի մնամք քեզի,» ըստ կամբառս թրասիրուլուին, խոնարհաբար մօտենալով անոր:

— «Ի՞նչո՞ւ:»

— «Քեզի պաշտպանելու, ճիշդ ինչպէս որ քու եղբօրդ ալ ըրի Զէյթունիի մէջ, միշտ կուելով իր մօտ:»

Թրասիրուլոս իր պայծառ աչքերով նայեցաւ ծերունի արմաթօլին և շնորհեց անոր ինդիրը:

Մութ էր արդէն: Գիշերը քօղարկած էր երկինքը: Աչ մէկ ձայն չէր լսւեր բացի տերեներու սոսափիւնը, առւակներու կարկաչիւնը և հովին սուլոցը: Իրենց առնավուտ թշնամիները, աւերներէ ու կողոպուտէ եաք, թաղւած էին խոր քունի մէջ:

Պօցարիս գլխարկը քաշեց իր յօնքերուն վրայ և պատւիրեց իր մարդոց ցրւիլ, մինչդեռ ինք կը մօտենար խաչի թշնամին դրաի պահակներուն:

— «Ո՞ւր է փաշայի վրանը,» հարցուց ան առաջի գիշերապահին, ալպաներէն: Գիշերապահը կրակելու և զէնքի կանչելու վրայ էր, երբ Պօցարիս արդիւց անոր: «Ի՞նչ կ'ընես, եղբայր: Զե՞ս ճանչնար մեզի: Մենք առնավուտ ենք:»

— «Ո՞վ էր դուք:»

— «Օմէր Պիխոնէի յառաջապահ գունդէն: Մենք Արթա-էն և Քօմվօթէն եկած ենք: Մեզմէ երեք հարիւր յիսուն եկած ենք օգնելու ձեզի կեալուրներուն դէմ: Անոնք հա-զարներով կուդան Միսօլունկին: Ո՞ւր է փաշայի վրանը: Շո՛ւա ըսէ: Ես կարեռ լուր ունիմ հաղորդելու անոր:»

— «Ճոն, աշխիդ վրայ, երրորդ փոսին եաեւ:»

Միւնոյն ատեն միւս գիշերապահները մօտեցան: Սուլխացիները շուտափոյթ շրջապատեցին զանոնք, և, դաւը ի-մայւելէն առաջ, սպաննեցին զանոնք իրենց եաթաղաններով:

Նոյն հնարքը հարթեց իրենց ճամբան մինչեւ երրորդ փոսը:

— «Այդ է փաշայի վրանը, իմ փալիքարիներս,» փսփը-սաց Պօցարիս, ձէլալլատին պէյին հասնելուն: «Այս մարդիկը ինձի կը վերաբերին: Թողլ ուրիշ ոչ մէկը չդպչի ա-նոնց:» Յարձակման վայրկեանին, սուլխացիներու յատուկ վայրենի ճիշերով, բազէի մը պէս սլացաւ իր որսին վրայ,

վրանին մէջ: Թրասիրուլոս և տասը ուրիշներ անոր ետեէն էին:

Գիշերային ճրագներով միայն լուսաւորւած էր հոն, բայց անոնց աղօտ լոյսին մէջ ճանչցան Շքօտրա փաշայի սպաները, որ կը հանգստանային գետինը գրւած շուայլ բադ-մոցներուն վրայ: Վայրկենաբար պարպեցին իրենց հրա-ցաններն ու տարձանակները անոնց վրայ, և ապա քաշեցին իրենց սուրերը:

Բոլոր լեռնականները կրակեցին Պօցարիսի հրացանին ձայնը լսելուն պէս, և հինգ բոպէի մէջ ամրող թիւրք բա-նակը փոխւած էր ծուխի սպանդանոց մը:

Առնավուտ ցեղի անդամները որոնց հագուստն ու լեզուն սուլիացիներունին կը նմանէր, թիւրք զինւորները իրենց զէնքերը դարձուցին իրարու: Շքիփթարիները թօռքե-րուն նշան առին, թօռքերը միրափթները զարկին, միր-տիթները Շքօտրացիները սպաննեցին, և միւնոյն ատեն սուլիացիները մահ տարածեցին Ալպանիոյ ըոլոր ժողովրդին, և իրենք միացին անձանաչ և անվկաս, շնորհիւ իրենց նշանա-րառ ընտրած «Աթուրնարիս»ին:

Պօցարիսի ձեռքը մահապալ մըն էր: ձէլալլա-տին պէյն ու իր սպանները սպաննելէն ետք, ան նետւեցաւ վրանէն դուրս եղած բարբարոսներուն վրայ: Ի՞նչ յաւիտե-նական քունի մէջ կը մանար Շքօտրա փաշայի բանակը այդ գիշեր, եթէ միւս յոյներն ալ համարձակէին հետեւիլ անվե-չէր Պօցարիսին:

— «Ես վիրաւորւած եմ,» մրմիջեց Պօցարիս:

Պատրիարքի քեռորդին անոր քով կեցած հոօմայեցի սուսերամարտիկի մը պէս կատաղի հարւածներ կ'իջեցնէր: Իր ոսքերը կը կոխոտէին այն սպաննեածներու վրայ որոնց ինքը գետինը խացցուցած էր, երբ լսեց Պօցարիսին խօս-քերը. «Ճեռանանք, ուրեմն, Պօցարիս: Քանի մը հոգի մի-այն կը մնան գեռ:»

— «Ժամանակակի չէ դեռ: Իմ վէրքս թեթև է: Անգամ մըն ալ ե՞րբ պիտի ունենանք այսպիսի գիշեր մը:»

— «Յատա՞ծ, ուրեմն, զօրավար,» փափսաց Թրասիրուլոս:

— «Ի՞նչ սխալ է աս: Սիսալ մը կենալու է,» կ'ըսէին իրարու շատ մը թօռքեր:

— «Ո՞չ: Սիսալ չկայ: Մարկոս Պօցարիսն է ան: Պօցա-րիսն է ան: Գողացէք դուք վատե՞ր,» աղաղակեց Սուլիի արձիւը իր խանդավառութեան մէջ:

— «Սուր, Պօցարիս, խենթութիւն մի ըներ,» Թրասիբուսի այս վերջին խօսքերը խեղդւած էին դէպի զիրենք պարպւած հրացաններու որոտումներուն մէջ :

— «Ո՛հ, զարնեցայ : Պօցարիս ինկաւ Թրասիբուլոսի բազուկներուն մէջ, որ ինքն ալ զարնւած էր աղդրէն : Պետը մահացու վէրք մը ստացած էր : Կապար դնդակը զարնւած էր իր ճակտին, և մահը իր յօնքերուն վրայ կը դնէր անմահ պսակ մը :

— «Հոս եկուր, Լամբրոս, հո՞ս :

— «Հոս եմ, խմբապեա,» պատասխանեց ծերունին, ընդունելով Պօցարիսի մարմինը իր հաւասարիմ բազուկներուն մէջ :

Թրասիբուլոս նստաւ վայրկեան մը՝ իր վէրքը կապելու, միենոյն ատեն յաճախակի «Սթուրնարիս» բառը ձայնելով :

Սուլիացիները հաւաքւեցան իրենց մեռնող պետին չուրծը «Յաղթած ենք : Ժամանակ է դադրելու : Ես կը մեռնիմ :» Մեռաւ ան լէօնիդասի պէս, կամ աւելի լաւը, ան հանդպեցաւ աւելի լաւ, աւելի ուրախասիթ մահւան մը, Մանթինէն հետապնդող Եփամինօնտասի նման, փառաւորւելով իր յաղթանակներուն մէջ :

Պօցարիսի Տուցաս աղդականը եկաւ և Լամբրոսի հետ մէկտեղ վերցուցին անոր դիակը : Ապա անոնք սկսան նահանջել : Ահարկու Պօցարիսի մահւան լուրը շանթի մը պէս տարածւեցաւ թիւրքերուն մէջ : Առնալուսները բազմութիւնով յարձակեցան նահանջող սուլիացիներուն վըրայ, պահանջելով անոնց հրամանատարին դիակը : Ընդհարումը կարճ բայց յամառ էր : Վերջապէս արշալոյսին յոյները ուրախութեամբ անդամ մըն ալ իրենք զիրենք դտան հեռու թիւրք բանակէն :

Քանի մը օր ետք, անոնք վերստին մտան Միսոլունին, իրենց հետ բերելով ներկայ Յունաստանի ամէնամեծ հերոսին մարմինը : Անոր հետ մէկտեղ բերին նաեւ, ինչան իրենց յաղթութեան, հաղար վեց հարիւր հրացան և տաղընակ, և ձիերու, ջորիներու, ոչխարներու երամակներ, որ թշնամին խլած էին :

Ազգային ընդհանուր սուդով Քիրիսաքուլիսի և Նօրմանի մօտ թաղեցին զայն, և հետեւեալ տապանադիրը արձանադրեցին անոր չիրմին վրայ .

«Ննջէ, լէօնիտաս, Մարկոս Պօցարիս կը յաղթանակէ .

իր յաջողութիւնները, ամէնուրեք կը տարածւկին մ'ծահամբաւ : Պօցարիս, այս է քու մահարձանդ : Եթէ բանաս քու աչքերդ Գոչէ հզորաձայն .  
‘Եւրոպա՛, Յունաստանը թէե գեռ գերի եւ ճգմւած բարբարոսութեան տակ, Սակայն իր մէջ ունի չաս Որդիներ՝ լաւագոյն քան զիս’ :

Իր եղբայր Կոստանդինը յաջորդեց անոր հրամանատարութեան մէջ :

Իր առաջապահ գունդին այնքան աղետալի պարտութենէն ետք, Շքսարա փաշան երկար ասեն կառկածի մէջ մընաց թէ պէտք էր չարունակել իր արշաւանքը Միսոլունկիի դէմ : Այսքան քիչ թւով համարձակիլ զինք իր վրանին մէջ բռնելը, դաս մը եղաւ իրեն սորվեցնելու թէ որո՞նց հետ զործ ունէր :

Վերջապէս, սուլթանը հաձնցնելու և իր զինւորները գոհացնելու համար, որոնք մեծ փափաք ունէին Քարբէնիսի արաւար լւալու, ան իջաւ Միսոլունկիի վրայ, իր բանակին ուրիշ վաշտ մը ևս միացնելէն եաք :

Աչխարհ դիտէ այս երկպարդ պաշարումին արդիւնքը : Քաղաքը թնդանօթի գնդակներու ու ամէն տեսակ պայթուցիներու ամպերով ծածկելէն, երկու հազար ուռմբ անոր վրայ նետելէ և երեք ամիս պաշարելէ ետք յոյներուն կրնակի յարձակումները, ժանտախտին ու ձմրան ցուրափին . ստիպեցին փաշան հաւաքելու իր բանակին տառապող մնացորդները և վերագառնալ իր վաշալըքը, լեռներուն մէջ :

Հետեւեալ ամսուր, հակառակ բոլոր չլացուցիչ առաջարկներուն, Տիվանը անկարով էր համոզելու փաշան որ իր արշաւանքը կրկնէ : Միւսիւլմաններուն համար Միսոլունկին դարձաւ այն տեղեւածին անձաւը ուր կը բնակէին միւսիւլման դժոխքին վիշապներն ու ճիւազները : Առանց սարսափի չէին խօսիր անոր մասին :

Միւնայն ատեն քաղաքը սոկելէն և շքեղ օրեր անցուց : Ամէն կողմէ ժողովուրդը հսն կը խոնւէր բնակելու համար : Ոչ մէկ բնականեղի այնքան կուրախացնէ մարդս որդան այն տեղը սրուն հերտութիւնը նւիրագործած է զայն : Մահաւանդ, մարդ կը սիրէ իր տունը չինել այն քարէն ու երկաթէն, որոնք թշնամին իզուր գործածած է զայն կործանելու :

Յնծութիւնը, շարժումն ու կենդանութիւնը քաղաքը  
կ'ուրախացնէր մշտնջենական տօնի մը պէս, մանաւանդ  
երբ 1824-ի սկիզբները լորտ Պայրընը ժամանեց :

Դ. Գ. Ի. Բ. Ք.

Ա. ԳլՈՒԽ

Գ. Ե. Բ. Ի. Կ. Բ. Ռ. Շ. Շ. Ա. Կ.

Պօլսոյ մէջ Եէսիր Պազար, կամ Գերիներու Շուկայ առ  
նունով ընդարձակ հրապարակ մը կայ : Տեղ մըն է ուր ա-  
հագին ծառեր և մարմարեայ աղբիւներ կը գտնւին : Հոս  
ու հոն կը տեսնւին սենեակներու շարքեր վանական խու-  
ցերու նման, բայց վանդակապատ գուռներով : Հոն թիւր-  
քերը սովոր էին տանել կիներ ու մանուկներ, որոնք պա-  
տերազմի բախտին բերմամբ անոնց ձեռքը ինկած էին : Միւ-  
սիւլման հեշտամոլութիւնն ու տոփանքը առաս միջոց կը  
գտնար կատարելապէս յագենալու :

Կարելի է գիտել այս շրջափակին մէջ եկող կարգով  
շարւած էշերը, բեռցւած զամբիւղներով, որոնց մէջ մա-  
նուկներ նետած են գառներու պէս, անդին աղբիւրին մօտ  
կը տեսնես վաճառականներ, որոնք կը լոգցնեն գեղեցիկ,  
բայց հեկեկացող յոյն աղջիկներ և սիրուն տղաներ : Զոհե-  
րու ողբը կամ անգդայութիւնը գթութիւն կամ զգւանք կը  
բերէր, բայց տեսարանը բազմակողմանի էր : Քիսի չքնաղ  
շրջազգեամը, Զմիւնիոյ ճաշակաւոր հագուստը, Միտիլ-  
լիի, Սամօսի, Կրէտի, Պաթմօսի և Եգեան ծովու գրեթէ  
ամէն կղզիի, Փոքր Ասիոյ, Մակեդոնիոյ և Դանուբեան նա-  
հանգներու տարօրինակ տարագները, շլացուցիչ խառնաշը-  
փութութեամբ մը, խճողւած էին այս մարդկային չուկային  
մէջ : Աստծու պատկերին նման շինւած էին թէկ, բայց  
չորքոտանի անսուններէն ալ աժան կը ծախւէին :

Վեհ քայլերով փեքացած միւսիւլմանը կը թափառէր լաւ  
զարդարւած սպանդանոցներու մէջ : Նւազկոտ աչքերով  
կուզէր ընտրել այն աղջիկը կամ տղան որ ամէնէն շատ հա-  
ձելի էր իր երեակայութեան : Շատ անգամ զնողը կը պա-  
հանջէր ոչ միայն գեղեցկութիւն այլև բարձր տոհմ : Այն-  
պէս որ ան կը հարցնէր գերեվաճառին թէ ուրկէ՞ ստացաւ  
գեղեցիկ աղջիկ, և թէ ո՞վ էր ինքը և որոնք էին իրեն ծը-  
նողքը : Միւնոյն տեսն ինքը արտօնւած էր մանրամասնո-

ըէն քննել, որպէսզի վստահ ըլլայ թէ մարդկային ապրան. քը առողջ էր թէ վնասւած :

Մինչև այս բոլոր բաները աւելի կ'ունենային, մարդարկութիւնը անտարեր և քաղաքակրթութիւնը քնացած կ'երեէին :

Դրաղները նկարագրած են Տրայանոսի այն խաղերը, ուրոնք երեք օր տեսեցին, երբ առանձմէկ հաղար մարդ զուած էր : Մենք կարդացէր ենք վիտելիոսի հայկերոյթի մասին, որուն համար հայթայթւած էր քսան հաղար սոխակեներու լեզուներ, և սիրամարդերու ու փասեաններու ուղեղներ : Մենք լսած ենք կալիքուլայի գինիով ու զմուռով լսդնալու մասին, ինչպէս նաև ձուկէ լճին, դառագեղներու և հոօմէական թատրոններուն, որոնց մէջ մարդուն դաղանութիւնը ամէնաբարձր դադախնակէտին հասած էր, և ուրուն մէջ բարոյական ապականութիւնը ամէնէն խորունկ եղաւ :

Կրնա՞նք վերյուշել Հուօմ. կայսրութեան այս գործերը առանց ահի կամ պժդանքի : Սակայն լուսաւորւած և քրիստոնեայ եւրօպան, որ կ'շատակէր Հնդկաստան՝ փրկելու այրի կինը իր էրկան յուղարկաւորութեան խարոյիէն, և կը ճամբորդէր Արքիկէ կամ Ամերիկա՝ դադրեցնելու մարդակերութիւնն ու գերեվաճառութիւնը, և կ'երթար գէպի բեեռը աւետարան ցրւելու եսդէմացիին, այն ատեն անտարբերութեամբ նայեցաւ իր հողին վրայ և իր աչքին աակ կատարւած խժդժութիւններուն : Այս խժդժութիւնները արդ արե հոօմայեցիներու ուրիշ բնայթ մըն ալ ունէին, բայց քրիստոնեայ դարու մը մէջ, քիչ դիւրին է սքովելը : Որքա՞ն ատարեր է այսօրւայ գործնական քաղաքակրթութիւնը :

Մանենք այդ շուկան ուր աղատութեան ախոյեաններու կիներն ու զաւկները հրասպարակաւ անասուններու պէս կը ծախտէին, և ուր ամէն առասու մասակարարները սովոր էին իրենց վաճառքը բաց օդին ենթարկելու, որպէսզի արեգակին ճառագայթները գոյն տան անոր :

Օրին մէկը, ժամը սատին, գեղեցիկ և հաձելի գէմքով, կաթնագոյն մորթով և ու պեխով ու յօնքերով մեծամարմին մարդ մը մտաւ մեծ չըջափակլը և մօսեցաւ փաքրիկ, սպիտակ մօրուքով մարդու մը, որ ծխաքարչ մը բռնած էր և իր համրիչներուն հետ կը խաղար :

— Բնարի լոյս, Հաճի Մուսա, ըստու ան :

— Բնարի լոյս քեզի, էֆէնարի, պատասխանեց ծերու-

նին : Սէլամի ձևակերպութիւնները փոխանակելէն ետք, աթոռ մը և ծխաքարչ մը հրամցուց իր այցելուին :

— «Ասո՞նք են բոլոր ունեցածներդ,» հարցուց օտարականը, հետազոտ ակնարկ մը նետելով կիներու ու մանուկներու շարքին վրայ, որոնք նստած էին գետինը փուած կարպեաններու վրայ, գերիներու թաղին գաւիթներուն առնելու :

— «Զեղի քի՞չ կ'երեւան ասոնք, էֆէնարի : Ընդամէնք գրեթէ ութուուն հատ են հոս : Անոնք երկու հարիւր հաղար զրուշի արժէք կը ներկայացնեն :»

— «Դուն ասոնցմէ զատ ուրիշ չունին :»

— «Ո՛չ, էֆէնարի :

— «Ես երէկ քեզի ըսի որ ամէնագեղեցիկ աղջիկ մը կ'ու զեմ Առնավուա փաշային նւէր մը տալու համար :»

— «Վատահ եմ, էֆէնարի, որ ասոնց մէջ մէկէն աւելի պիտի գանաք ձեր ճաշակին յարմար :»

— «Ճիշդ այդ է որ զիս կը նեղէ : Իմ ճաշակիս յարմար մէկը կարելի է հաճելի չրլայ անոր որուն պիտի նորիկմ զայն :»

— «Իսկական վարդ մը, էֆէնարի, միւնոյն հոտը կը բուրէ բոլորին համար ալ :»

— «Ճշմարիտը ըսէ ինծի, Հաճի Մուսա : Այս չուկային մէջ ո՞վ ունի ամէնագեղեցիկ կինը :»

— «Ես կարծեմ որ ոչ մէկը իմիններէս աւելի գեղեցիկը ունի : Ես բաւական դրամ վատնեցի այս ապրանքները ձեռք բերելու համար . Ես միակն էի որ չտապեցի հոն ուր մեր հաւատացեալները յաղթեր են, և դրամը կանխիկ գընեցի այս գերիները : Ամէնալաւ կեավուրներու զաւկները հոս են : Հսու կը գտնես այն ծաղիկները որ Քիոս, Զմիւռնիա, Քիտոնիա, — մեր եղեան ծովու այս պարտէզները — արտադրած են : Մի կարծէք որ ես կը ջանամ ձեզի համոզել որ միայն ինծմէն գնէք և ոչ ուրիշն : Ո՛չ, էֆէնարի : Շրջեցիք այս մեծ չըջափակի հաղարաւորներուն մէջ, և եթէ գանէք մէկը իմինիս հաւատար, ես քեզի ընծայ պիտի ընեմ իմ ունեցածներուս ամէնագեղեցիկը :»

— «Եեզու մը ունիս ուրիշ կաթ կը ծորէ, Հաճի Մուսա : Շատ լաւ : Քինենք քու գերիներդ և թերեւս բարեբախութիւննվ մը հատ մը կը գտնանք :»

Այս գնել ու զողը Գէրիքօղու անունով հայ մըն էր, թիւրք աղնւականութեան գլխաւոր սեղանաւորը : Հաճի

Մուսայի ընկերակցութեամբ, ծխելով և ժպտալով քննեց թշւառ յոյն կիներու այդ շարքը :

Խեղճ արարածները ընդհանրապէս տխուր և լուռ էին, տանելով իրենց նւաստութիւնը բռնի ստոյիկութիւնով մը, և սակայն կատակներ կընէին երբեմն իրարու նշանակալից նախադասութիւններով :

— «Իրա՛ որ, Հաճի Մուսա, շողոքորթութիւնը մէկդի, դուն շատ գեղեցիկ նմոյշներ ունիս,» մրմիջաց սեղանաւորը քանի մը անդամ, իր հետազօտութեան միջոցին :

— «Ո՛չ միայն գեղեցկութեան տեսակէտէն այլև ցեղային, էֆէնտի : Ես ձեզի ըսի թէ հոս հաւաքած եմ ամէն ինչ որ ընտիր է յոյներու մէջ՝»

— «Եւ գիտէ՞ք իւրաքանչիւրին նախնիքը :»

— «Գիտեմ : Ես միշտ նեղութիւնը յանձն կառնամ հասկնալու և գրելու այդ, ատոնք գնելէս առաջ :»

— «Շատ ծախած էք ցարդ :»

— «Միայն քանի մը հատ : Իմ գիներս բարձր են, և ամէն մարդ չի վճարեր : Ատկէ զատ ես ամէն մարդու աշչեմ ծախեր : Մէկը գոնէ երկու պոչէն փաշա մը ըլլալու է ինծի յաճախորդ ըլլալու համար :»

— «Ինչո՞ւ : Զգէ որ ես փաշա ալ չեմ :»

— «Ինչո՞ւ : Որովհետեւ, երբ անոնք գնեն ես աւելի կը վաստիմ : Շատ մը կիներ գերի դիրքէն կը բարձրանան կնոջ դիրքին : Ոչ սակաւներ կ'իշխեն փաշայի մը և քթէն բռնած կ'առաջնորդեն զայն : Անոնք դիրք, աղդեցութիւն և դրամ կ'ունենան և այսպէս բնաւ չեն մոռնար այն մարդը որ զիրենք այդպիսի լաւ տեղ մը դրաւ : Դուք կը հասկնաք որ իմ շահս այդ պարագային կը կրկնապատկւի : Փալով ձեզի, դուք փաշայէ մը աւելի հարուստ էք և դուք կ'ուզէք ոչ թէ ձեր անձին համար այլ նոր փաշային, որուն սեղանաւորը եղած էք հիմա,» ըսաւ հաճին նշանակալից ակնարկ մը նետելով հայուն :

— «Դուն մեծ պատեհութեան աչք ունիս . շա՛ա ճարպիկ ես արհեստիդ մէջ,» նկասեց սեղանաւորը, գոհունակութեամբ :

— «Յիսունընընորս տարի գերեվաճառ եղած եմ, և պէտք է որ գիտցած ըլլամ իմ գործս : Ես սկսայ մեր 1187 թւականին [թ. Ք. 1769], և այն ատեն ես ահագին հարստութիւն վաստկեցայ . ամուսնացուցի տասնըհինգ աղջիկներս, և իւրաքանչիւրին մեծկակ գումար մը աւի : Առու-

տուրը լաւ էր այդ սակեղէն օրերու մէջ : Կիներ ու մանուկներ բազմութիւնով կը բերէինք չուկան : Առնավուտաները ըուբլիով մը կը ծախէին մայր մը ու չորս զաւկներ : Հիմա, էֆէնտի, ժամանակները բոլորովին փոխւած են : Կեավուրները իրենք դեկրու պէս կը կռւին, և մարդ դիւրութեամբ չի կրնար միսը անոնց ակռաներէն փրցնել :»

— «Գեղեցիկ աղջիկ մըն է ատ,» աղաղակեց սեղանաւորը, երբ կանգ առաւ փառաւոր գերի մը առջեւ :

— «Գեղեցիկ : Ան իմ ունեցածներուս ամէնէն գեղեցիկն է : Օմէրին ապարօշը վկայ . ես կը կասկածիմ թէ սուլթանի հարէմին մէջ ասկէ լաւը ըլլայ :»

— «Ի՞նչ է գինը :»

— «Բսան հազար զրուշ, էֆէնտի :»

— «Բսան հազար : Ի՞նչ ահարկու գին, Հաճի Մուսան վար իջիր քիչ մը, վար :»

— «Մէկ փարա պակաս չըլլար, էֆէնտի :»

— «Բայց քսան հազար զրուշի ես ագարակ մը կրնամ գնել :»

— «Այս, բայց ոչ թագուհի մը :»

— «Սիրելի բարեկամս, մի պարծենար քու ապրանքներուդ վրայ : Քանի՞ տարեկան ես,» հարցուց ան, դառնալով մանկամարդ կնոջ :

— «Ան շատ երիտասարդ է,» ընդմիջեց գերեվաճառ :

— «Ո՞ր տեղացի ես :»

— «Քիսոցի է ան, Քիսոի առաջնակարդ ընտանիքներու մէկն,» ըսաւ գերեվաճառ :

— «Ի՞նչ է անունդ : Զե՞ս ուզեր պատասխանել : Զե՞ս գիտեր որ քիչ աւելի լաւ կենցաղ պիտի ունենաս . եթէ կ'ուզես որ այս տեղէն դուրս գաս : Ինչո՞ւ այդքան խոժողադէմ կ'երեւիս :»

— «Ան շատ մեծ տիկին մըն էր . խոժողադէմ չէ, այլ հպարտ,» ըսաւ անոր Հաճի Մուսան, ցած ձայնով մը :

— «Քանի՞ տարեկան ես,» հարցուց սեղանաւորը նորէն :

Մանկամարդ կինը, որ ուրիշ ոչ մէկը չէր այլ տարարախտ Անդրօնիկէն, ողբալի լուութիւն մը պահեց, խորունկ հառաչ մը քաշեց և ձգեց իր գլուխը կուրծքին վրայ :

— «Դուն քսան հազար զրուշ կ'ուզես այդ անասունին համար . չե՞ս տեսնար այդ, բարեկամս . ոչ իսկ երկու հազար զրուշ : Ան գեղեցիկ է, բայց ‘պու’ ըսելու չափ անգամ խելք չունի :»

— «Դուք կը սիսալիք, էֆէնափ: Ան չի ուզեր խօսիլ: Ոչ միայն իմ ունեցածներուո ամէնագեղեցիկն է այլև ամէնախելացին է:»

— «Կուտառն հինգ հազար դրուշի:»

— «Եֆէնտի: Ոչ իսկ ասանդինը հազար ինը հարիսր իննսունը ինը:»

— «Ե՞նչ է անունդ: Կ'ուզե՞ն որ դնեմ քեզի: Զե՞ս ուզեր խօսիլ: Ես ըստ քեզի, Հաճիս, թէ անասուն մըն է աս, կրինեց հայը, բարկութեամբ դասնալով վաճառականն:

Գերեվաճառի ժպանաց:

— «Մեր երկուքէն ո՞րն է անասունը, — ես, որ րանի գեսանաքարշեցայ այս դիրքին մէջ, թէ զուն որ կ'ուզես այդքան դրամ նետել քեզ արհամարհող կնոջ մը համար, աղաղակեց Անդրօնիկէն, վայրիկան մը ինքզինք կորսնցնելով:»

— «Հաճի արտէ: Մի՛ անպատեր պարոնը: Զգուշացիր: Եւ Հաճի Մուսան վերցուց իր ծխափողը իրը թէ աղջկան գլխուն զարնելու: Անդրօնիկէին աչքերէն կրակցայտեցին այս անպատութեան համոդէպ: Անթարթ իր տիրոջը նայեցաւ, և իր շուրթները խածաւ լուռ մնալու համար:»

Աեզանաւորը, զարմացած գերիի ոդիէն, անմիջապէս գերեվաճառը մէկդի տարաւ և մանրամասն տեղեկութիւններ խնդրեց: Հաճի Մուսան խոչոր հատոր մը բացաւ, ուր համառօտարար գրւած էր արձանագրութիւնը իւրաքանչիւր կնոջ որ յիսունըչորս տարւայ ընթացքին մէջ իր ձեռքէն անցած էր: Կարդաց դուստրը Ավ.վժէրինէ. մեծաքանակ վաճառական Քօն: Արժէնթիսին, հաստատւած ի վլիէննա: Նշանւած Մթ: Թօօօքանաչխին, մեծաքանակ վաճառական իՄարտէլ: Քսան տարեկան և չորս ամսւան: Կատարելապէս առողջ: Ոչ մէկ մարմնական պակասութիւն: Բարձր ուսմունք և շատ մը առաւելութիւններ: Լիուլի արժէքը քսան հազար դրուշ:»

— «Ա՞տ է Վիէննայի Արժէնթիսին աղջիկը: Ուրկէ կը տանաս այս տեղեկութիւնը:»

— «Քիսէն: Այս մարդէն որ ինծի ծախեց աղջիկը: Ան կղզին կը վերաբերէր, և բոլոր ընտանիքները կը հանջնար, և առաջինն էր որ ձեռք անցուց աչքի զարնող գեղեցիկ աղրանքները:»

Սեղանաւորը մտածեց:

— «Գնէ աս, էֆէնափ, և մի՛ վարանիր: Քանի մը ամիս պահէ զայն, և երբ ձանձրանաս գրէ իրեն ազգականներուն անոնք կը վճարեն քեզի ինչ որ ուզե՞ն իրը փրկանք: Զէ՞ք հասկնար:»

— «Այս կինը քիսացիի արտասանութիւնը չունի, և նկատեց հայը:»

— «Ո՛չ, պատասխանեց Մուսան, որովհետեւ Ֆրանսայի մէջ մեծցած է ան: Սյդ պէտք է համոզէ ձեզի թէ անասուն մը չէ ան: Ան նուրբ միտք և լաւ ձեեր անի: Անասուն մը չէ ան էֆէնտի:»

— «Թող քալէ քիչ մը: Ես կ'ուզեմ լու մը դիտել իր հասակը:»

— «Շատ լու, էֆէնափ:»

Սովոր վաճառականը հրամայեց Անդրօնիկէին ոտքի կենալու: Աղջիկան վրայ նետելսվ թունուզեան կարմիր պուրնու զ մը, դուրս բերաւ զայն վայրագաւթին մէջ, բոնելով զայն շւանով մը որ ամբցւած էր գօսիին:»

Խղճալի աղջիկը կը նմանէր Զենօրիսայի, Փալմիրի թագուհին, որը Սարկիսանոս կայսրը ստիպեց իր առջւէն քալելու՝ չղթաներով բեցցւած:»

— «Շատ լու: Իմու է աղջիկը, աղաղակեց սեղանաւորը: Իմ առնա րեր զայն այս իրիկուն:»

— «Գլխուու վրայ: Շնորհակալ եմ: Թող համելի ըլլայ քեզի, և ըստա Հաճի Մուսան: «Ես վատահ եմ որ զուն միշտ պիտի պարծենաս սակարկութեանդ վրայ:»

Սիրալիր ժպանով և համրիչին հատիկներուն հետ խաղալով, հայր մէկնեցաւ Գերիներու Շուկայէն:

### Բ. Գլուխ

#### Ի Ր Ի Կ Ւ Ա Ջ Զ Բ Ո Ռ Ա Ն Ք Ը

Անդրօնիկէն գերի բռնւեցաւ յոյն նաւու մը մէջ որ Քիսէն Հիտրու կ'երթար, և իրիկ ճամբրորդ երեսուն ընտանիք ունէր, մեծ աղէտին մնացորդները: Նաւը պարտած էր թիւրք Փրէկաթէն, որ արդէն բեցցւած էր կիներով ու մանուկներով, որոնք բռնւած էին տարբեր կղզիներու մէջ:

Այս Փրէկաթի դասիկոնին վրայ էր Հաճի Մուսան, որ շատ մը գերիներ գնած էր Քիսէն:

Զարնւած Անդրօնիկէի գեղեցկութեան, երկու հազար դրուշ վճարեց այն սպային որուն ձեռքին մէջ ինկած էր

աղջիկը, բախտին բերմամբ, ինչպէս նաև փոխանակեց քիոսքի ուրիշ մանկամարդ կին մը, Ավտերինէ անունով, որ կը պատկանէր հանրածանօթ Արժէնթիս ընտանիքին։ Ավտերինէ անունը տւառ իր նոր որսին, որովհետև ան մերժեց իր կամ իր ընտանիքի մասին ուեէ բան ըսելու, և անոր արժանիքը բարձրացնելու համար ըսաւ թէ ան Վիէննայի հարուստ Արժէնթիսին աղջիկն է։

Անոր վաճառումը իր ընկերներէն գիտցւելէն ետք, անոնք չնորհաւորեցին դիմքը այդ տանջանքի տեղէն ազատելուն համար, մանաւանդ որ քրիստոնեայի մը սեփականութիւնը կը դառնար։ Անդրօնիկէն պատասխանեց միայն մելամալճոտ ժպիտով մը, և մաղթեց որ իւրաքանչիւրը իրենինէն աւելի լաւ բախտի մը հանդպի։

Ի՞նչ կրնար ընել։ Գարշելի աղէտներու մէջ որոշումը վերջին ապաստանարանն է աղնիւ հոգիներու, համբերութիւնն ու հանդուրժելը անոնց միսիթարութիւնը, և երկնային նախախամութեան վատահիլը՝ իրենց ապագան։ Ամենաիմաստուն կերպը՝ քիչ խօսիլ և լաւագոյն օրեր ծրագրելն է։

Անդրօնիկէն ունէր, սակայն, երկու ուրիշ մեծ միսիթարութիւններ։ մէկը իր հագուստներուն մէջ էր, ուր յաջողած էր պահել Քարա Ալիի աղամանդները։ Ան զարդարաւած էր անոնցմով երբ ինքզինք ծովը նետեց։ Որովհետև ատոնք շատ արժէքաւոր էին, յուսաց ատոնց միջոցով փախչիլ։ Միւս միսիթարութիւնը փոքրիկ երկուայրի սուր մըն էր, որով կրնար վերջացնել իր կեանքը՝ եթէ անպատճութիւնը սպառնար իրեն։

Յովհաննէս Պէրիքօղլու հայուն տունը Քուրուչէմէ էր, դիւղ մը՝ Վոսփորի եւրօպական կողմը։

Երկելի տուն մըն էր ան, հարուստ զարդարանքներով, և չըջապատւած ծաղկեպարտէզներով։ Թրքական հայկական և եւրօպական չքեղութիւնով առարկաներ, ծուռումուռ մէկտեղ հաւաքւած տանը մէջ, ընդհանուր խառնակութեան մէջ ուշադրութեան արժանի ոչինչ չէր ներկայացներ։

Սեղանաւորը ամուրի էր, և հիմա, երբ տարիքը յաջորդած էր զեղիս երիտասարդութեան, ան բախտախաղութեան և դրամի միայն աչք ունէր։

Արժէն իրիկուն էր երբ տուն վերադարձաւ ան։ Շուտով շատ մը ուրիշ հայեր և քանի մը երիտասարդներ բեր-

այի կաթօլիկ ընաանքներէն, մայրաքաղաքին ամէնալաւթուղթ խաղցողները սկսան հաւաքւիլ։

Քանի մը վայրկեանէն իրենց ծխափողերէն ծուխի ամպեր սկսան լեցւիլ իրենց նստած սենեակին մէջ և ծառաները սուրճ և անուշէղէն բերին։

Խաղէն առաջ սեղանաւորը սկսաւ քաղցրութեամբ մը պատմել այդ օրւան իր գեղեցիկ սակարկութեան մասին։ Ունկնդիրներու աչքերը կը փայլէլն յուզումով ու հետաքրքրութեամբ անոր սիրաբորբոք նկարագրութեան հանդէպ։ Այդ վայրկեանին դուռը կը զարնւէր և սեղանատան առաջին հաշւաղակը ներս մտաւ։

Ուրիշ մը չէր այս, բայց եթէ Լուիսի Քասթէլին, որուն հետ ծանօթացած ենք Քիոսի մէջ։

— «Qu'est que c'est, Monsieur Louis,» (Ի՞նչ է, պարոն Լուի), հարցուց Պէրիքօղլուն, Փրանսերէն՝ լեզու մը որ հայերը շատ կը սիրեն։

— «C'est que (Սա է թէ), պաշտօնատունէն մեկնելէդ ետք լուր եկաւ Առնավուտ փաշայէն, խնդրելով որ ադամանդակուռ արկղիկը չծախէք, որովհետև պէջէստանի մէջ այսօր ոսկերիչ մը շատ աւելի բարձր գին կուտայ անոր։»

— «Երկինք։ Ես արդէն տրամադրած եմ զայն ֆաթիմէ Սուլթանուհիին,» աղաղակեց սեղանաւորը, ոտքը գետնին զարնելով։

— «L'affaire est un peu trouble'e, (Գործը քիչ խառնեցաւ,» ըստ Քասթէլին։

— «Vous savez que faire, Monsieur Louis (Գիտես ինչ պիտի ընես, պարոն Լուի)։ Դնա անմիջապէս նորին Բարձրութեան պալատը և բացատրէ պարագաները։»

— «Tre's bien, Monsieur (Շատ լաւ, պարոն)։»

— «Լսեցէք, Monsieur Louis, ըսէ անոր են անոր (անցողակի), թէ ես ինքս մտադիր եմ այցելել շատ գեղեցիկ գերի մը բերելու իրեն որը իրեն համար գնած եմ այսօր եէսիր Պաղարէն։»

— «Tre's bien (Շատ լաւ,)» պատասխանեց Քասթէլին նորէն, և, մինչեւ գետին բարեելով ներկաները, դուրս գնաց։

— «Ո՞վ է այս առնավուտ փաշան որ այսքան կը յուզէ Պոլիսը ներկայիս,» հարցուց ընկերներէն մէկը։

— «Ելուրչիտ փաշայի մտերիմ բարեկամն է ան, Եպիրոսի և Մօրէայի վէղիրը,» պամտասխանեց Պէրիքօղլուն։ Ան

Եանիայէն խրկւած էր թէփէլէնի անիծւած Ալի փաշային գանձը գրաւելու համար անհամար ադամանդներ ունի կարծեմ, աւելցուց մասնաւորապէս, ոռ ան անոնց մէջ բաժին ունեցողներէն մէկն է :

— «Շա՞տ ծեր մարդ է, » հարցուց ուրիշ մը :

— «Ո՞չ : Քառասունը որս կտմքառասունը մէնդ, թերես : Փոքրիկ մարդ մը, քիչ մը կուզ, բայց չտա հարուստ է, և երեք կամ չորս լեզուներ կը խօսի : »

— «Երե՞ք կամ չորս լեզու : Թիւրք մը ըլլայ և երեք չորս լեզէն խօսի, աղաղակեցին մէկէն, բոլոր հայերը միտուին :

— «Իրաւ որ հրաշք մըն է, բայց կը խօսի, ըստ սեղանուորը :

— «Օ՛հ, օ՛հ : Թողէք տեսնանք այդ գեղեցիկ աղջիկը, աղաղակեց մէկը :

Հաճի Մուսան քիչ մը ճաշակաւոր հագւեցուցած էր ան : Քանի որ իր գերիի ներկայ դիրքը պալատին մէջ յուսաջիմութիւն մը կը նկատեէր : Անոր դէմքը ծածկւած էր քօղով մը, և խանդավառութեամբ հարցուց ականատեսներուն թէ Հաճի Մուսային վճարած գնին կրկինը չէ՞ր արժեր :

Բոլորն ալ առանց բացառութեան նկատեցին զայն հրաշալիօրէն գեղեցիկ և ոմանք ալ զիտել տւին թէ ինքը խենթէր որ փաշային կուտար այդ աղջիկը ու իրեն համար չէր պահեր :

— «Եմարդ իրեն փափաքածին չափ կին կրնայ ունենալ այսօր, ալ պատասխանեց Պէրիքօղուն, չնային անտարբերութեամբ մը : Պտոյտ մը ըրէք եէսիր Պազարը և տեսէք թէ քանիներ կը ծափուին հօն առոր նման : Ապստամբութիւնը լեցուցած է շուկան, և մարդ չի գիտեր թէ ո՞րը գնէ կամ որը մերժէ : Ասկէ զատ, ես իմ սեփական ծրագիր ունիմ, և կ'ու զեմ երախտապարտ ընել այս փաշան : Հիմա է ժամանակը ստակ վաստիկելու ու իրեն սուլթանին անդամ սեղանաւորը գառնալու : »

— «Ամէն մարդ իր պատճառներն ունի, նկատեց մէկը : Բայց ըստ իս, ես այս մանկամարդ կինը ամբողջ աշխարհի հետ չեմ փոխեր : »

Անդրօնիկէն լսեց վշտահար : Անոր աչքերն ու ականջները սովորած էին շատ մը գարշելի բաներու կարճ ժամանակամիջոցի մը մէջ : Ան իրեն ուղղած մասնաւոր հարցումներու պատախանեց, այնպիսի արժանապատւութեամբ

մը որ ցոյց կուտար թէ ինքը գերի ծնած չէր և խոր լոռութիւն պահեց լիրը տղու մը հանդ էալ որ կը ջանար անամօթկատակներ ընել անոր :

Հաճի Մուսան իր զրամը ստացու ու զնաց : Գնւած գերին տարիին իրեն յատկացւած սենեակը և խումբը չուտով բախտախաղութեան սկսու :

Ժամէ մը կուիծի Քասթէլին վերադարձաւ և տեղեկացուց իր ախրոջ թէ Առնավուտ փաշան շատ բարկացած էր ագամանդակուու արկդիկին ծախւելուն առթիւ, և կը փափաքէր անմիջապէս տեսնալ Պէրիքօղլուն :

Այս պարագան մեծապէս յուզեց խումբը : Շողդամի պէս կը կարաւէին զլուխները Պօլսոյ մէջ այնօրերը, սակայն մեծ պաղարիւնութեամբ շարտունակեց քիչ մը ևս խաղալ : Ասու արձակեց առաջին քարտուղարը և սաքի կեցաւ, «Շարտունակեցք ձեր խաղը մինչեւ որ վերադառնամ, ըստ ան : «Ես չպիտի ուշանամ : Մի՛ յուղիք : »

Անդրօնիկէին հաղցնելով ամէնաշքեղ հաղուստները, մտաւ աղջկան հետ կրկնաթիսակ մակոյկի մը մէջ և քշեց գէսի Անդրօնավուտ փաշայի պալատը :

#### Գ. ԳԼՈՒԽ

Առ ալ վուա Փաշան ու Գերուհին

Մինչդեռ Անդրօնիկէն հայուն հետ մակոյկը կը մանար, շկրցաւ ծածկել այրող արցունքները այն խորհուրդին հանգէս թէ ինքը քրիստոնեայի մը ձեռքէն թիւրքին ձեռքը կ'անցնէր : Ան բատանց ալիքսեց իր ախրոջմէն չյանձնել զինքը փաշային և խոստացաւ անոր անհամար գրամ եթէ քանի մը օր ևս պահէր զինքը իր ատան մէջ, բայց ո՞վ ուշողլութիւն կ'ուտար : Հայը, հանրածանօթ վաշխառու մը ուշադրութիւն զգարձուց անոր խօսքերուն : Անդրօնիկէն լսւ տեղեակ էր որ նթէ կը ալգամանդները նետէր անոր սաքերուն, թերես կը կակղցնէր ան ժամանակի մը համար, բայց այդ պարագային ան միանդամ ընդ միշտ պիտի զրկըւէր փախուստի միջոցէն, և իր գերութիւնը ցկեանս պիտի ըլլար : Ատիկէ զատ, ուեէ քրիստոնեայ որ այդ առաւապանքի օրերուն այնքան անգթօրէն և անընկծելիօրէն քրիստոնեայ կին մը միւսիւլմանի մը կը յանձնէ՝ թիւրքերէն աւելի գէշ է : Անդամ մը ևս, ուրեմն, կեղրօնացուց իր ամէն

յոյսը երկնային նախախնամութեան վրայ , իր յաւիտենական տպաստանարանը , և լուռ մնաց , առանց մրմունջի :

Կէս ժամ թիավարելէ ետք , մակոյկը վօսփօրի դիմացի եզերքին գպաւ , Պէյլէրպէյ գիւղը , ուր կառուցւած էր Խուրշիտ փաշայի ամառանոց պալատը , Պէլօպօնէսի համբաւոր վէղիրը , հոն կը բնակէր այդ ատեն Առնավուտ փաշան :

Հայը և Անդրօնիկէն մտան այդ փառաւոր պալատը : Հարսաւութեան և շոյլութեան չլացուցիչ զարդերով , ան ստորադաս է միայն սուլթանի սէրայէն :

Պէրիքօղլու Անդրօնիկէն յանձնեց փաշայի գերիներուն հոգաստարութեան , և ինքը առանձին մտաւ անոր ներկայութեան : Սէլամով մը բարեկց մինչեւ գետին : Փաշան նլստած էր ցած տիվանի մը վրայ , և կը ծխէր արծաթաղարդ և երկարածիղ նարկիլէ մը , և իր կռնակը կոթնցուցած էր երկու սոկեհուռ բարձերու :

— «Յաթմա սուլթանուհի՞ն կ'առնէ իմ աղամանդակուռ արկղիկս ,» հարցուց ան :

— «Այո՛ , էֆէնտի :»

— «Եւ ի՞նչ գին կուտայ :»

— «Հարիւր և յիսուն հազար զրուշ :»

— «Յոյն մը , պէղէստանէն , ինծի երկու հարիւր յիսուն հազար զրուշ կուտայ , սէրայի կողմէն , ուստի կը տեսնա՞ս , տարբերութիւնը մեծ է : Վազը առառու պիտի գոյ անոր ետքն :»

— «Տարօրինակ է , էֆէնտի : Այդպիսի գին մը ես մէկ տեղ չստացայ : Յաթմա սուլթանուհին ինծի հարիւր յիսուն հազար զրուշ տւաւ , նոյն գինը որ զուն որոշած էիր : Ես տւի անոր և վաղ առառու պիտի վճարէ դրամը :»

— «Սակարկութիւնը գոյեր ես : Սիսալ ըրիր որ ինծի չըսիր առաջւընէ ,» ըստ փաշան , բարկութեամբ , Դուն պիտի վճարես ինծի տարբերութիւնը : Ես կը պահանջեմ քեղմէ միւս հարիւր հազար զրուշը , Պէրիքօղլու :»

— «Ինչպէս որ կը հաճիս , էֆէնտի : Ո՛չ միայն հարիւր հազար , այլև մէկ միլիոն եթէ կը փափաքիք Դուք դեռ չէք ճանչնար զիս : Ես դրամի համար չէ որ կը գործեմ : Զեր սեղանաւորը ըլլալու պատիւը կը գոհացնէ զիս :»

— «Նստէ , Պէրիքօղլու , նստէ ,» ըստ փաշան , իր տիւնին վրայ տեղ մը մատնանշելով և երկու հերձող աչքե-

րով կասկածի ենթարկելով իր սեղանաւորին անկեղծութիւնը :

Աւելորդ է ծածկել ընթերցողէն թէ Առնավուտ փաշան անիծւած Պարթաքասն էր , այսինքն , Խուրչիտի քաֆթանձին : Ան Մօրէայի ծանծազամիտ վէղիր ին ձեռքով մէկ պոչաւոր փաշայութեան աստիճանին բարձրացած էր , և այդ ատեն ան ընտրւած էր ընկերանալու Եանիայի Ալի փաշայի գանձերը Պօլիս փոխադրելուն : Այս ամէնը գործ դրւած են իր կողմէն , բայց , վէղիրի կիները ազատւելէն իվեր ան կը վախնար որ անոնց վերադարձին ադամանդներու գողութիւնը երևան պիտի գար :

Ընթերցողը արդէն կը հասկնայ թէ ինչո՞ւ Պէրիքօղլուն այսքան կը շողոքորթէր զայն : Պարթաքասը Պէրիքօղլուի պէս գործիք մը կուզէր , իսկ Պէրիքօղլուն ալ Պարթաքասին պէս անսկզբունք փաշա մը կ'ուզէր : Միասին անոնք կրնային կարգադրել այն գանձերը սեփականացնելու միջոցները , և գողութիւնը նետել Պէլօպօնէսի ծեր և անհոգ վէղիրին վրայ : Մասնաւոր բացատրութիւններ տեղի ունեցան այդ իրիկուն , և անոնք կարգադրեցին վազը աւելի մանրամասնօրէն խորհրդակցելու :

Սեղանաւորը ոտքի ելաւ մեկնելու . «Ճմարիտ որ , վսեմափայլ , մոոցայ : Ես յանդգնութիւնը ունիմ ձեզի նւիրելու գեղեցկատեսիլ գերի մը , որը ես գնեցի Եէսիր Պազարէն :»

— Շնորհակալ եմ , Պէրիքօղլու : Ես դեռ նոր եկած եմ Պօլիս և կարգադրած չեմ հարէմս : Դուն առաջինն ես որ կը յիշեցնես զայն ինծի :»

— «Եւ աղջիկը անոնցմէ է որ կրնայ հաճեցնել ուեէ մէկը :»

— «Իրա՞ւ : Վրացի՞ է թէ չէրքէզ :»

— «Բիսացի քրիստոնեայ մըն է ան : Բայց գերազանց քան վրացի կամ չէրքէզ : Ան լաւ մեծցած է և առաջնակարգ ընտանիքի կը վերաբերի : Ան Վիէննայի մէջ մեծցած է :»

— «Վիէննայի՞ մէջ : Ո՞ւր է :»

— «Ես հոս բերի զինքը : Դուրսը նախագաւթին մէջ է ան :»

— «Եեր զայն : Ներս բեր որ տեսնամ ,» ըստ Պարթաքաս , ոտքի ելլալով :

Անդրօնիկէն ներս բերւեցաւ : Սկզբանաւորը մեղմիւ ա-  
նոր ետևէն մօտենալով, քաշեց անոր երեսի քողը :

Պարթաքաս զարմանքէն անխօս մնաց :

— «Աստւած իմ,» մրմնջեց քէհեային աղջիկը, և իր բա-  
զուկները գիակի մը պէս ձգեց իր ծունկերուն վրայ :

— «Ձե՞ր Բարձրութիւնը : Դուք իրար կը ճանչնաք, կը  
տեսնամ կոր : Տարօրինա՛կ զուդաղիպութիւն :»

— «Վաղը ուրեմն մենք կը վերջացնենք մեր խօսակցու-  
թիւնը, պարոն Պէրիքողլու : Վաղը,» բռնելով սեղանաւո-  
րին թեւէն, — «Վաղը, վաղը, ժամը ձից տառւերկութին  
եկուր, և միասին կը ճաշենք ու աւելի լի ապէն կը իսուինք : Ես անհունու չնորհակալ եմ ձեր նւէրին համար : Ասկէ աւելի գեղեցիկ ու աւելի թանկագին ընծայ մը չէիր  
կրնար նւէրել ինձի :» Սեղանաւորին չնչելու անդամ ժա-  
մանակ չտալով, դեռ բռնած անոր թեւէն, ընկերացաւ ա-  
նոր մինչեւ դուռը :

— «Եւ դո՛ւն ալ, իմ Անդրօնիկէս, իրիւ գերի ծախւած  
ես, գերիներու չուկային մէջ,» ըստ ան, աղջկան վերա-  
գառնալով և իր բաղսւեները կուրծքին վրայ խաչածելով :

— «Ուրախ եղիր : Այն օրէն երբ առւնս այրւած էր և  
եղբայրու ու հայրս սալաննեած էին, ևս աշխարհի մէջ յամ  
մը հանդիսաւ անցուցած չեմ ոչ մէկ տեղ : Մէկ վտանգէն  
փախչած եմ միայն աւելի գէշի մը մէջ իյնալու համար :»

— «Աւա՛լ : Այն օրէն երբ ձեր առւնը այրեցաւ և հայ-  
րը սպաննեցաւ, խիզն ժամ մը հանդիսաւ չէ թողուցեր  
դիս, ամէնասուրելիս : Թէս բախտը գալրած չէ իր բարիք-  
ները ցողելու վրաս . և թէս ես բախտաւորութիւնը ունե-  
ցայ ամէն միսիթարութիւն սալու, կամ աւելի լաւը, քանի  
մը ծառայութիւն ընելու մեռնող թրասիբուլոսին, սակայն —»

— «Իմ մեռնո՞ղ Թրասիբուլսս : Խօսէ՛, խօսէ՛, վարժա-  
պես : Ի՞նչ պատահած է Թրասիբուլսին,» աղջկակեց մը-  
տացնոր աղջիկը, բարկութեամբ :

— «Այսու, իմ սիրականս, ինձի վարժապետ կոչէ և ոչ  
թէ փաշա, և ես քեղի պիտի կոչեմ միշտ իմ կարօսաւլի  
աշակերտուհիս, ասոնք են երկու ածականները որոնք հիա-  
ցում և անգին յիշատակներ կը հոսեցնեն որտիս վրայ :»

— «Աստծու սիրուն, պարոն Պարթաքաս, պատմէ ինձի,  
եթէ չես փափաքիր որ խենթենամ : Պատմէ՛ չուտով : Ի՞նչ  
եղաւ Թրասիբուլսս :»

— «Մեռաւ ան,» ըստ վարժապետը, ողբագին, ծածկե-  
լով երեսը իր ձեռքերուն մէջ :

— «Մեռաւ : Ճշմարտութիւնը խօսէ : Մեռաւ ան :

— «Դա՛ռն ճշմարտութիւնը : Ահա իրեն մատնին, որը  
ինք համբուրեց հաղար անգամ նախքան վերջին շունչը ա-  
ւանդելու : Ան ինձի յանձնեց աս քեզի վերադարձնելու  
համար :»

— «Մեռաւ,» նորէն արտասանեց աղջիկը, ջղաճդօրէն  
բռնելով մատնին : «Աս մերնշանտուք մատնին է, Օ՛Փանա-  
յաս : Մեռաւ ան : Մեռաւ,» սարսուեցաւ ան : Իյնալով իր  
ծունկերուն վրայ, սրտապատառ հառաջներով սկսաւ իր  
մաղերը փետակել :

Աղջկան վշտին մասնակցիլ կը թւէր դաւաճանը : Ոտքի  
կեցաւ իրը վշտահար, թաշկինակը իր աչքերուն սեղմելով :

Հէք Անդրօնիկէն մոռցաւ իր կացութիւնը, մոռցաւ թէ  
ինչ ճիւաղի որջին մէջ կը գտնէր, և շուտով սկսաւ իր սի-  
րահարի մահւան մանրամասնութիւնները խնդրել,

— «Ան վիրաւորւած էր Տրակացանայի մէջ, ուր հերոսի  
մը պէս կուեցաւ : Վիրաւորւած էր, կ'ըսեմ, և Նւիրա-  
կան Լէդէօնէն տասնըհինդ ուրիշներու հետ գերի բռնւած :  
Թիւրքերը պիտի ուղէին գլխատել եթէ բարեբախտաբար  
ժամանակին վրայ չհասնէի : Ես աղատեցի զանոնք ան-  
գութ ճակատագրէ մը, Թրասիբուլոսը տունս բերի և ամէն  
միջոց գործագրեցի բժշկելու գայն : Գնդակը իր կուրծքին  
մէջ էր, և վէրքը անբուժելի էր : Ան ինքնին տեսաւ վախ-  
ճանը, և հառաջելով շարունակ բացագանչեց, ‘Անդրօնիկէ՛,  
թանկագին Անդրօնիկէ՛’ . պատմեց ինձի Ստիւքսի սե-  
ղուրերուն մօտ ըրած ձեր ուխտի մասին : Մատնիդ ինձի  
տալով իր վերջին խօսքը արտասանեց : ‘Տուր այդ իմ պաշ-  
տելիիս, ’ ըստ ան, ‘Պատմէ իրեն թէ ես պաշտեցի զինքը  
մինչեւ վերջին շունչս : Մի մոռնար ըսել իրեն թէ դուն  
գոցեցիր իմ աչքերս, և — ’ »

— «Իմ մասին տեղեկութիւն ունէ՞ր ան : Գիտէ՞ր հօրս  
մահը : Ստոացե՞ր էր իրեն խրկած նամակներէս ուեէ մէկը,»  
ընդմիջնեց աղջիկը :

— «Ոչինչ չէր գիտէր ան : Կը հասկնաս, սիրելիս .  
ես այնքան պարզամիտ չէի որ իրեն ըսէի թէ ինչ պատա-  
հած էր աշտարակին մէջ . Այսպիսի պատմութիւն մը, անօ-  
գուտ ըլլալէ ետք, պիտի սկզնէր զիս, և պիտի փութացնէր  
անոր մահը : Ես ինքզինքս սահմանափակեցի, ըսելով թէ

Ես աշտարակէն Փաթբասի դաշտը գացի մասնակցելու յոյն մաքառումին, և թէ բռնւած էի թիւրքերէն։ Ես որոշապէս աւելցուցի թէ ես կը հսկէի առաջին պատեհութեան վերադառնալու իմ սր։ Կրօնիս և ազգիս բազուկներուն մէջ։

Անդրօնիկէն շարունակեց հառաչել, ձեռքերը իր երեսին սեղմած։ Ստիւքս գետին վրայի ուխտը, յայտնի էր միայն իրեն ու Թրասիբուլոսին, և իր մատնին վեր էր ուեէ կասկածանքէ, թէ անոր սիրելի հոգին բաժնւած էր այս կեանքէն։

«Լսէ՛, Անդրօնիկէ՛, ըստ Պարթաքաս մօտենալով և անոր ձեռքը իր ձեռքին մէջ առնելով։ «Թող որ մոռնանք անցեալը։ Ան երկուքիս համար ալ մահացուցիչ է։ Ես քեզ վնասեցի և դուն ալ զիս վնասեցիր, Լոնթօսին գրած քու նամակդ Փաթբասի մէջ գրեթէ մահւանս պատճառ դարձաւ։ այդ նամակը ստիպեց զիս թիւրքերուն դասալիք դառնալ, և յետոյ մնալ անոնց հետ։ Թող ուրեմն մոռնանք անցեալը։ Գու վայրկեաններդ սուրբ են հիմա։ Վայրկեաններ են վշտի և արցունքի, և ես իրեւ մարդ կը յարդեմ զանոնք։ Սրտէս կը համակրիմ քեզի։ Մի երեակայեր որ դուն այս պալատին մէջ գերի մըն ես ուեէ իմաստով։ Ընդհակառակը դու ափկինն ես։ Բոլոր սենեակները, բոլոր աղջիկ ծառաները, հոս ամէն բան քու հրամանիդ տակ են։ Ես կ'երդնում քեզի ամէն բանով որ սուրբ է ինծի համար, թէ ես պիտի չմօտենամ սենեակիդ եթէ նախապէս քու արտօնութիւնդ ու սրտագին հաւանութիւնդ առած շըլամ։ Գոնէ, իմ սիրելի Անդրօնիկէս, քեզի ըրած չարիքներս մասսամբ մուցնելու պատեհութիւնը տուր։ Ես կը հաւտամ որ Աստւած, գթալով խղձիս տագնապին, քեզ իմ տոջն ըերած է այս դառն կացութեան մէջ։ Հաւտատայ ինծի, Անդրօնիկէ, չկայ այս աշխարհի մէջ աւելի դէշ տանջանք մը քան խղձի խայթը։»

Սյապէս Պարթաքաս, թաշկինակը իր աշքերուն դէմ և կեղծ հառաչները իր կոկորդին մէջ, ճարպիկութեամբ մը կատարեալ կեղծաւորի գերը կատարեց։

Լութիւն և վիշտ երկուստեք երկար ատեն տիրեց։ Վերջապէս Անդրօնիկէն խորունկ հառաչով մը շնորհակալութիւն յայտնեց Պարթաքասին իր այս վարմունքին համար։

Յետոյ Առնավուտ փաշան սլալատին ամէնալաւ մասը յատկացուց անոր, ինչպէս նաև շատ մը աղջիկ ծառաներ, փոքրիկ գրադարան մը և ամէն արժէքաւոր բաներ որոնք

յարգի են թիւրք չույլութեան մէջ։ Սակայն չթերացաւ չորս ներքինիներ ալ ընտրելէ որ զգուշութեամբ հսկեն անոր վրայ որ չփախչի։

Դ. Գլուխ

Թին Նորէն

Ծովուն մօտ, պատրիարքարանէն քիչ հեռու, Ֆէնէր թաղին մէջ տուն մը կար, որուն դռան առջև տեսանք Գրիգոր պատրիարքի գլխատումը։ Տունը փոքր էր բայց մաքուր և բազմաթիւ ընսանիք մը կը պարունակէր՝ հայր մը, մայր մը, հինգ աղջիկ և երկու տղայ։ Ընտանիքը կամբիքիսինն էր, այն մակոյկավարը, որուն արւած էր սուլթանի աղամանդակուու քթախոտի տուփը, և որը շատ բան ըրած էր պահականելու պատրիարքի ամիւնը։ Մակոյկավար մը չէր ան այլեւ, այլ ադամանդի վաճառական մը դարձեր էր, արհեստ մը որուն ծանօթ էր մանկութենէն իվեր, որովհետեւ իր հայրը հետևած էր անոր իրմէ առաջ։

Այս մարդը քանդած էր քթախոտի տուփը, և ճարտարութեամբ չինած էր անկէ մատանիներ, օղակներ, ականջողեր, ևն։ Թրասիբուլոսին աւած դրամով գնեց զանազան ուրիշ զարդարանքներ, և իր կնոջ հետ մէկտեղ այցելեց սուլթանի և մեծ փաշաններու հարէմները, և իր ապրանքները օտալըներուն ծախեց բարձր գնով։ Իր հաճելի և կատակալից ձևերով անոնց վատահութիւնը շահնցաւ, որոնք շուտով սկսան յանձնել անոր իրենց սեփական ադամանդները, երբեմն ծախելու, երբեմն փոխելու կամ բոլորովին ձևափխելու։ Հոգելոյս Գրիգորի աղօթքը՝ «Թող Աստւած հարստութիւն պարգևէ քեզի», ըստ երեսոյթին պատասխանւած էր։ Ան ոչ միայն ճանչցւեցաւ մայրաքաղաքի տաճիկ աղնականութեան պալատաներուն մէջ, այլև Պօլսոյ բոլոր շուկաներուն մէջ։ Ով որ ադամանդ ունէր ծախելու կամ փոխելու անոր դիմեց։ Սյապէս ան վարձւած էր Առնավուտ փաշայէն։

Համբիքիս ծառայեց անոր անմոլար հաւատարմութեամբ, և շուտով ձրի մուտք գտաւ պալատը, միշտ մեծ շահ ըստանալով։ Վերջապէս անոր յանձնւած էր շքեղ քայռամանեակ մը շինել, որը Պարթաքաս մտադրած էր Անդրօնիկէին տալու։

Օր մը, — Անդրօնիկէն իր ատելի դասատուին ճանկերուն մէջ կյնալէն ամիս մը ետք, — ճաշը պատրաստ էր սեղանին վրայ: Ընտանիքի անդամները կ'սպասէին հօրը ժամանելուն որ սեղանի նստէին: Աղջիկները զբարձրած էին փոքրիկ առամանդներ բաժնելով և միացնելով, մինչդեռ տղաները կը փայլցնէին և կը ձևաւորէին քայլամանակին ոսկեղծ մանեակներն ու կիցկապերը:

Զաւկներէն ոչ մէկը աչքի զարնող գեղեցկութիւն չունէր: Անոնց միօրինակ կապոյտ աչքերը և դէպի ներս քաշւած վարի շուրթները, ինչպէս նաև իրենց ցած ձայնը, առաջին անգամէն շատ նպաստաւոր տպաւորութիւն մը չէր թողուր: Աւելի լաւ ծանօթանալով մէկը կրնար ճանճնալ անոնց անմեղ բնութիւնը և իրենց կեանքին պարզութիւնն ու առաքինութիւնը:

— «Ես կը յուսայի, մայրիկ, որ հայրիկը աւելի կանուխ կուգար,» ըստ Մարիօնքա: «Այս քիւֆթէներու հոտը ինծի աւելի կ'անօթեցնէ:»

— «Իրաւ որ ան սովորականէն ժամ մը ուշացաւ այս իրիկուն: Փանայտ չնորհէ որ բան մը պատտհած չըլլայ անոր:» պատասխանեց մայրը:

Ի՞նչ կրնայ պատահիլ անոր: Ես գիտեմ: Ուրիշ նոր առուտուր մը վար գրաւ զինքը ուրիշ հեռաւոր պալատի մը մէջ:»

— «Ես գիտեմ թէ ինչո՞ւ ուշացաւ,» ըստ Վասիլիս:

— «Որովհետեւ այսօր Ալի փաշայի և իր որդիներուն գըլուխները թաղելու օրն է Սիլիվրի Մեծ Դռան առջև:»

— «Բա՛: Եւ դուն կը կարծես որ հայրիկը այնքան իր խելքը կրունցուցած ըլլայ որ իր առուտուրը թողու և երթայ աչք մը նետելու Ալի փաշային և Մուխթարին գլուխներուն,» ըստ Սմարակտան խնդալով:

— «Շատ լաւ: Խնդայ: Ամէն մարդ կը վազէ զանոնք տեսնալու: Անդիացին չգիտեմ քանի ոսկի տւաւ զանոնք գնելու Լօնտօնի թանգարանին համար, բայց Սիւլէյման Տէրվիչը, Ալի հին բարեկամ մը, անկէ շատ աւելին տւաւ ինքը առնելու համար: Առնավուտ փաշային յանձնւած է թաղումը, և ան հայրիկը հետը տարած պէտք է ըլլայ: Կը հասկնա՞ս հիմա, տիկինս:»

— «Ահա, հայրիկը կուգայ, ես իրեն քայլերը կը լսեմ:»

— «Ահա՛ հոն է,» ըստ մայրը, ոտքի կենալով և ականջ դնելով:

Լամբիքիս անմիջապէս ներս մտաւ: Իր գլխարկը վար առնելով, նստաւ բազմոցի մը վրայ և երկար, խորունկ շունչ մը քաշեց: Ան բոլորովին յոդնած և մտազբաղ կ'երկէր:

— «Դուն քիչ մը ուշ մնացեր, ձագուկս,» ըստ կինը, մեղմութեամբ:

— «Ո՞վ կ'ըսէ թէ հրաշք չկայ մեր օրերուն մէջ,» մը թմրթաց աղամանդավաճառը, խաչակնքելով, և ուշադրութիւն անգամ չդարձնելով իր կնոջ ակնարկին:

— «Ինչո՞ւ հայրիկ:»

— «Ոչինչ, ոչինչ: Զատեցի՞ք ձեզի տւած քարերս:»

— «Եյո, անոնք ամէնքն ալ կարդադրւած են:»

— «Քայլամանեակը պէտք է պատրաստ ըլլայ երեք օրէն:»

— «Ինչո՞ւ:»

— «Որովհետեւ պէտք է ըլլայ: Ալ բան մնաց որ շտեսնայի այս աշխարհիս մէջ:»

— «Ի՞նչ է պատահէր, հայրիկ: Տարօրինակ կը խօսիս այս իրիկուն,» հարցուց Թարսիցա, բունելով անոր ձեռքը:

— «Ոչինչ, ոչինչ զաւակս: Եկէք ճաշենք:»

— «Գոնէ մեզի ըսէ թէ ինչ որ պատահէր է չար է թէ բարի,» ըստ Վասիլիկէն:

— «Ժամանակը չէ գեռ որ գուք ուեէ բան գիտնաք այդ մասին,» պատասխանեց հայրը:

— «Տարօրինակ ես, հայրիկ: Առաջ գաղտնիքդ կը պահէիր մեզմէ խորունկ և գաղտնի ձևերով, և ապա, ժամ մը անցնելէն և մեր հետաքրքրութիւնը գրգռէլէն ետք, ուրատիդ թերթերը կը բանայիր շուշանի մը պէս:»

— «Որդիս, Վասիլիս այդքան հարցապնդով մի ըլլար,» ըստ հայրը, «և գեռ քիչ մը ևս պիտի գրգռէմ քու հետաքրքրութիւնդ: Հո՞ս նայիր,» աւելցուց բարի ժակիտով մը: Ապա իր գրանքնէն հանեց ահագին աղամանդակուռ մատանի մը և թանկագին քարերով գործւած պատառաքաղ մը: Երկուքն ալ հազարաւոր զրուց կ'արժէին:

— «Մայրիկ, ի՞նչ շքեղ քարեր,» աղաղակեց Սմարակտան:

— «Ի՞նչ ահագին շքեղ,» բացագանչեց Վասիլիքիս, «Որո՞ւնն է ատ, պատմէ:»

— «Մերն է ատ, պարոն Վասիլիս: Մեզի կը պատկանի:»

— «Մե՛րը : Այս ադամանդները հազարներ կ'արժեն :  
Ո՞վ տւաւ ատոնք քեզի :»

— «Նոյն մարդը որ ծխախոտի տուփը տւաւ մեղի, որը  
փոխեց մեր բախտը և մեղ աղնւականներ շինեց փոխանակ  
մակուկավարի,» ըսաւ հայրը ժալտալով :

— «Ի՞նչ : Երջանկայիշատակ պատրիարքը,» աղաղակեց  
որդին, ուրախութեամբ :

— «Այսո՛, Գրիգոր պատրիարքը,» պատասխանեց Լամբի-  
քիս, յարգանօք անդամ մը ևս խաչակնքելով :

— «Իսկապէս, հայրիկ, լուսահոգի պատրիարքը ըսեւ  
կ'ուզես :»

— «Եկէք ճաշենք, զաւկներս,» ըսաւ հայրը նորէն իր  
գրապանը դնելով ադամանդները :

Պարոն Լամբիքիս, նստելով սեղանին գլուխը, սկսաւ  
անօթի մարդու մը պէս ուտել, մինչդեռ կրակոտ վիճա-  
բանութիւն մը սկսաւ իր եօթը զաւկներուն միջև, թէ  
արդե՞օք Գրիգոր պատրիարքը իսկապէս վերակենդանացած  
և իրենց հօրը այսպիսի թանկագին բաներ տւած էր :

Մայրը, որ գիտէր իր էրկան բնութիւնը, լուռ մնաց,  
ըսաւ երևոյթին անհոգ և անտարբեր : Իր լուռթիւնը աւելի  
շուտ կը լուծէր գաղտնիքը քան եթէ ինքն ալ հետեւէր իր  
զաւկներուն :

— «Բայց քու իսկ աչքերովդ տեսա՞ր պատրիարքը : Ի՞նչ  
ըսաւ քեզի,» ստիպեց Վասիլիս, որ դեռ պատառ մը հաց  
անդամ դրած չէր բերանը, և ամբողջովին յուզւած էր իր  
հօրը գաղտնիքին թափանցելու :

— «Ան ինծի ըսաւ,» պատասխանեց հայրը, խօսքը իրեն  
երկու տղոցը ուղղելով, «որ վաղը չէ միւս օր իրիկուն դուք  
պատրաստ պիտի ըլլաք մեծ ձեռնարկի մը, — թէ մենք պի-  
տի ձգենք ադամանդները և նորէն մեր նախկին արհեստը  
ձեռք առնենք թիերով :»

— «Թիերո՞վ : Ի՞նչ ըսեւ կ'ուզես :»

— «Թիերը, անդամ մը ևս թիերը : Զգուշ եղիք գաղտ-  
նիքը պահելու : Մի թողուք որ իմ ըսածներէս մէկ խօսք  
իսկ դուրս երթայ այս տունէն, և ոչ ալ ձեր այս իրիկւայ  
տեսածներու մասին : Հիմա ես կ'երթամ ննջելու և վաղը  
ամբողջ օրը ես ձեզի հետ կը մնամ քայռամանեակը լմնցը-  
նելու : Գիշեր-բարի, զաւկներս, աւելցուց ան : Ապա,  
գլխով նշան ընելով իր կնոջ՝ իրեն հետեւի, քաշւեցաւ իր  
սենեակը :

Ե. ԳլՈՒԽ

Ի՞նչ կը նշանակ էր թին

Պարթաքաս Անդրօնիկէն սենեակը տանելչն ետք, ինքն  
ալ իր սենեակը դարձաւ, գրեթէ ուրախութենէն խենթե-  
ցած : Իր աշակերտուհին գտաւ աւելի ղարդացած քան որ  
վերջին անգամ տեսած էր, և աւելի հեղ, կամ գոնէ իր իշ-  
խանութեան տակ :

Ապա իր սենեակին մէծ մեծ հայելիի մը առջև ուղիղ  
կցաւ և, զննելով իր փառաւոր հագուստները սկսաւ միւտիւ-  
բարձր և սրտագին խնդուքի մէջ, և բուռն կերպով թոթ-  
ւեց իր ուսերը : Զինքը տեսնող օտարական մը պիտի են-  
թադրէր որ Ալտօնիսի պէս կ'ուրախանար իր դէմքովը : Այդ-  
պէս չէր սակայն : Թէև Պարթաքաս ստահակ մըն էր, բայց  
ինքզինք ճանչնալու չափ խելացի էր : Ան միայն կը լսըն-  
դար ճակատագրի խաղերուն : Ճակատագրի իր բարձրացուց  
զինքը աստիճանի և հարստութեան : Որպէսզի լման ըլլայ  
իր երջանկութիւնը, հիմա իր ոտքերուն տակ նետեց այս  
աղջիկը, որու սիրուն անքուն և յոգնած գիշերներ անցու-  
ցեր էր . այս աղջիկը, որը սիրեց, ատեց, որուն ներկայու-  
թեան ինքը վախ և ամօթ կ'զգար, և որը դեռ տարիօրէն  
կը տենչար :

Վայրկենական լրջութիւն մը տիրեց անքնական վարժա  
պետին վրայ : Իրեն կը թւէր թէ իր աշակերտուհին այս-  
պէս երևնալով իրեն առջև կը յայտարարէր իր երջանկու-  
թեան վախճանը :

Իր քունը այդ գիշեր խանգարւած էր գէշ երազներով :  
Երբ սեղանաւորը այցելեց հետևեալ օրը, Պարթաքաս  
տեղեկութիւն ստացաւ Անդրօնիկէն ծախող գերեվաճառի  
մասին : Պէրիքօղլուն ստիպւած էր ճշմարտութիւնը խօսիլ,  
և ըսեւ թէ ինքը գնած էր Համբի Մուսայէն :

Պարթաքաս չորս օր շարունակ չայցելեց աղջկան : Այս  
ընթացքին հետևեցաւ ան, վստահութիւն ներշնչելու անոր :  
Աղջիկը իր գերիշխանութեան տակ էր . կամաց բայց վստահ-  
օրէն ուրեմն, արգիլելով զայն աշխարհի հետ ուեէ հաղոր-  
դակցութենէ, և յոգնեցնելով իր տիսուր սիրուը միայնա-  
կութեան տաղտկութենէն, յուսաց դէպի իրեն քաշել :  
Ան վայրենի գոհունակութիւն մը զգաց որ ջրախեղդ ըրած

էր Թրասիբուլոսը, և այսպէսով վերցուցած էր հզօր ոսոխ մը իր ճամբուն վրայէն :

Հինգերրորդ օրը արտօնութիւն խնդրեց աղջիկէն այցելութեան գալու : Պատրաստած ունէր շատ մը դժեստներ և մարգարիտներէ, ակերէ ու ադամանդներէ դարդարանքներ անոր ընծայելու :

Անդրօնիկէի առաջին վայրկեանները կը տանջէին զինքը իր վշտերուն մէջ: Կնոջ սիրտը, երբ ան իսկապէս կը սիրէ, ծոց մըն է որուն խորութիւնը մարդ չի կրնար չափել: Իր ամբողջ դոյութիւնը հոսանք մը կը դառնայ միայն և անդադար կը հոսեցնէ յոյսեր: Իր սիրտը կը բանայ հաղարաւոր փափաքներու, և այս փափաքներուն նովատակն է ճամբայ մը գտնալ որով կարողանայ յաւիտենական կասերով բռնել իր սիրահարը: Որքա՞ն սև կ'երևայ տիեզերքը այսպիսի հոգիի մը, իր փափաքին առարկան կորսնցնելէն ետք, ոչ ոք չի կրնար արտայայտել:

Անդրօնիկէն շատ արցունքներ թափեց: Տրամարաննեց ինքնիրեն և ամէն կերպով խորհեցաւ խուժուժուժ լուրի մասին, բայց որովհետեւ տեսաւ մատանին և յիշեց որ Պարթաքասը բառ առ բառ գիտէր իրենց խօսակցութիւնը Ստիւքսի ջուրերուն մօտ, չէր կրնար կասկածիլ թէ Թրասիբուլոս իր վերջի վայրկեաններուն ամէն բան յայտնած էր Պարթաքասին :

Սակայն միւս կողմէն, երբ յիշեց իր հօրն ու եղբօրը մահը, և այն անպատիւ միջոցը, որով Պարթաքաս սսաւծ էր Անդրէաս Լօնթօսին, նորէն կասկածի մէջ ինկաւ ան:

Երբ աւելի հանդարտեցաւ, ջանաց իմանալ թէ ինչպէս ստացած էր այդ պաշտօնն ու հարստութիւնը: Ան զգւանքով լեցուն էր անոր հաւատքը ուրանալուն համար, և իր հին ատելութիւնը աւելի սաստկացաւ: Դժբախտաբար Անդրօնիկէն չէր կրնար ծածկել իր զգացումները կամ դիմակաւորել իր երեսը: Ով որ սիրէր, ցոյց կուտար անմիջապէս: ով որ ատէր, չէր կրնար քաղաքավար վարւիլ անոր հետ:

Պարթաքաս գտաւ Անդրօնիկէն սուգի լաթեր հագած, որով աւելի գրաւիչ էր: Նորէն միսիթարութեան խօսքեր ըրաւ, և անոր վիշտերը յարգել կեղծեց: Խօսեցաւ Թրասիբուլոսի մասին ջերմօրէն: խանդավառութեամբ խօսեցաւ յունական յաջողութիւններու մասին: կարձ այցելութենէ մը ետք մեկնեցաւ ան ցաւի և յարդանքի զգացումով մը:

— աես լաւ կը հասկնամ քեզի, սատանայ, » մրմնջեց Անդրօնիկէն ինքնիրեն, երբ ան դուրս գնաց: « Քու հանդարատութիւնդ նախերգանքն է դիւային ծրագիրներու: Ասկէ եաք ջանաց վախուստի միջոց մը գտնել:

Ուր որ կը դարձնէր աչքերը այդ պալատին մէջ, միայն Ղուուանի հետեղներ կը տեսնէր: Միակ քրիստոնեաները որ հոտ կը մտնային՝ Պէրիքօղլուն և Լամբիքիսն էին: Անշուշտ աղջիկը բան մը չունէր յուսալիք առաջինէն: Վերջինն ալ գեռ լաւ չէր ճանչնար, թէկ Պարթաքաս շարունակ կը խրկէր զայն անոր ընծաներ ընտրելու:

Վերջապէս Պարթաքասի այցելութիւնը աւելի յաճախ սկսաւ կրկնւիլ: Իր խօսակցութիւնը փոխւեցաւ: Շատ անգամ կ'ակնարկէր թէ ինքը կը փափաքի իր ամբողջ սաացւածքը պատրաստ դրամի փոխել և Անդրօնիկէին հետ մէկտեղ Եւրօպա երթալ: Ան խոստացաւ անոր որ հոն ինքը ամէնաբարձր ընկերակցութիւնները պիտի վայելէր, և ըստ թէ ինքը միաք ունէր իշխան մականունը կրել և նշանաւոր յոյն ընտանիքի մը անունը առնել:

Իր կիրքը աւելի զօրացաւ և սպառնացաւ ապստամբիլ: Միայն այն վախը որ ներշնչած էր Անդրօնիկէն անոր երեսը մտրակած գիշերը, արգիլեց անոր բռնաբարումի դիմելուն: Վերջապէս ան որոշեց ամուսնութիւն առաջարկել այն օրը երբ Լամբիքիսի շինած թանկագին քայռամանեակը պիտի կախէր անոր վզէն:

Ուստի, երբ ան ճամբայ ելաւ Ալի փաշային դլուխը թաղելու, Սիլիվրիի Մեծ ՚Իուուը, պատւիրեց ադամանդավաճառին որ քայռամանեակը երեք օրէն պատրաստէ անպատճառ:

Անդրօնիկէի սենեակը մտնելով, փաշայի բացակայութեան, ցոյց տալու քանի մը ադամանդներ, Լամբիքիս միակ գտաւ զայն առանց աղախիններուն: Սկսան խօսիլ: Այդ որ առաջին անդամն ըլլալով տեղեկացուց Անդրօնիկէին թէ ինքը կը ճանչնար Դրիգոր պատրիարքը, թէ իր լաւ բախտը անոր քեռորդի Թրասիբուլոսին կը պարտէր:

Այդ ատեն Անդրօնիկէն բացաւ իր սիրտը առանց պահելու: Ան ապշեցաւ աղջկան ով ըլլալը իմանալուն: Եւ այնպէս կ'զգար որ կարծես պատրիարքը ինքը՝ կը ինդրէր իրմէն օգնելու անոր, և երդում ըրաւ որ ինքը պատրաստ էր այդ վայրկեանին իր վերջին ադամանդը զոհելու անոր ազատումին համար: Անդրօնիկէն տւաւ անոր ադամանդն ու պատառաքաղը որ այնքան յուղում առաջ բերաւ իր ըն-

տանիքին մէջ։ Անդրօնիկէն խոստացաւ նաև աւելի վարձատրութիւն եթէ յաջողէին զինքը փախցնելու։ Լամբիքիս իբրև կրօնական պարտականութիւն մը ընդունեց պահանջը։

Անոնք համաձայնեցան որ փախելու փորձը պիտի կատարէր այն իրիկուն երբ Պարթաքասը պիտի ընծայէր ադամանդէ քայռամանեակը։ Աղջկան սենեակները կը նայէին միայն վօսփօրի վրայ։ Նեղուցին ջուրերը կը լւային պալատին հիմքերը, և իր վանդակապատ պատուհանները գրեթէ քառասուն ոտք բարձր էին։ Լամբիքիս իր մակոյկին մէջ պիտի բերէր պարան մը, որը Անդրօնիկէն կրնար չւանով մը վեր քաշել և ապա ատով վար մագլցել։ Լամբիքիս վարը պիտի սպասէր անոր։

Անդրօնիկէի ծառաները չէին կասկածեր, և բարի էին դէպի ան որովհետև առատաճեռն էր անոնց ընծաներ բաշխելուն մէջ։ Միայն քաջութիւնը երկուստեք հարկաւոր էր յաջողութեան համար։

## Զ. ԳլՈՒԽ

### Ա ս պ ե տ ա կ ա ն ո ւ թ ի ւ ն

Բերայի թաքսիմի մօտ, փոքրիկ տան մը մէջ կը բնակէր կուիծի Քասթէլին, Պէրիքողլու սեղանաւորի գլխաւոր համարակալը։ Ինչպէս տեսած ենք, ան մեկնեցաւ Քիոսէն, առանց դրամի. անոր կոտորումէն քանի մը ամիս առաջ, և անցաւ Զմիւռնիա։ Այդ քաղաքի կաթօլիկ արքեպիսկոպոսը Պօլիս յանձնարարական նամակ տւաւ անոր, որուն միջոցաւ սեղանաւորին բարեացակամութիւնը ունեցաւ։

Այս համեստ բնակարանը մտնելնուս, մենք կը գտնանք Քասթէլին, Անկէրուքայի էրիկը, իր նախկին սիրուհին։ Նոյն այս յարկին տակ մենք կը գտնենք տիկին ֆրանքուլիսը և կուլան, իր երկրորդ աղջիկը։ Անոնց ներկայութեան զարմանքը կրնայ դիւրաւ բացատրւիլ։ Երբ Պօլսոյ գերիներու չուկան խճողւած էր Քիոսի հազարաւոր բնակիչներով, Քասթէլին յաճախ հոն կ'երթար կարծելով որ կրնար իր ծանօթներուն կամ ազգականներուն հանդպիլ։ Օրին մէկը ան հանդպեցաւ Անկէրուքային, կուլային և իրենց մօրը, թէև տարբեր տարբեր գերեվաճառներու ձեռքերուն մէջ։ Երեքին գինը հասաւ տասը հաղար զրուշի։ Մեծ ճիգերով հաւաքեց այդ գումարը և վճարեց անոնց փրկանքը։

Անոր վիշտը շատ մեծ էր տեսնալով երբեմնի ականաւոր ընտանիքը այսպիսի վիճակի մը մէջ։ Իր նախկին սէրը արթնցաւ, և իր խիղճը դառնապէս լացուց զինքը Անկէրուքայի մասին ըրած չար տարածայնութիւններուն համար։ Մօրմէն անոր ձեռքը խնդրեց և ամուսնացաւ քիչ ետք։

Կաթօլիկը տիկին ֆրանքուլիսին հետ վարւեցաւ իբրանոր զաւակը։ Ծոյց տւաւ անոր յարգանք և անձնւիրութիւն, և որքան որ կրնար կը խնայէր իր քսակէն անոր մը խիթարութիւն բաշխելու։ Ամուսնական կեանքը շատ անգամ մարդուն նկարագիրը կը փոխէ։ Քասթէլին հիմա լուրջ էր, աշխատասէր և հաւատարիմ իր ձեռնարկած պարտականութիւններուն մէջ։ Ամէն միջոց ձեռք կ'առնէր իր կնոջ ցրւած ընտանիքը գտնալու։ Իմացաւ որ Պանդէլիսնու Տիամանթօն ամուսնացած էին, և թէ, Փրանսական հիւպատոսի օգնութեամբ, անոնք ու Լորէնցիս մեկնած էին թրիէսթ։

Եանիայի Սլի փաշայի գանձերը արդէն եկած էին հայսեղանաւորի իրաւասութեան տակ։ Առնավուտ փաշան արդարեւ անոնցմէ փոքրիկ մաս մը յանձնեց արքայական գանձարանին, և բոլոր մնացածը յատկացուցած էր իր շահուն։ Առնավուտ փաշայի և Պէրիքօղլուի բոլոր գործառնութիւններուն մէջ, Քասթէլին էր միջնորդը, այսպէսով ան իր սեփական շահերը ունեցաւ և մաքրեց իր պարտքերը։ Թէև ան շտեսաւ Անդրօնիկէն, բայց շատ անգամ լսեց անոր մասսին իր տիրողմէն որ զանի կը կոչէր։ Ինչպէս գիտենք, Ավժէրինէ։ Քասթէլին ծանօթ էր նաև Լամբիքիսին, որ շատ գործ կ'ընէր իր տիրոջ համար։

Իրենց յուզումի հետևեալ օրը, աղամանդավաճառի ամբողջ ընտանիքը կ'աշխատէր Առնավուտ փաշայի քայռամանեակին վրայ։ Հայրը զսպած էր անոնց հետաքրքրութիւնը իսոստանալով գոհացնել զիրենք իրենց սկսած գործը աւարտելուն պէս։

Երբ վերջապէս օրւայ գործը աւարտեցաւ, և նստան ճաշի, պատմեց իր զաւկներուն ամէն բան Անդրօնիկէի մասսին։ Պէտք չկայ նկարագրել այն հետաքրքրութիւնը որ բոլորն ալ զգացին երբ իմացան թէ ինչ պատահած էր Թրասիրուլոսի նշանածին։

— «Մենք մեծ բան մը ըրած պիտի ըլլանք, եթէ ազատենք Անդրօնիկէն,» աղաղակեց Վասիլիքիս, «բայց աշխարհիս ո՞ր անկիւնը կրնանք պահել։ Մեր փոքրիկ տան մէջ

օտարական մը անմիջապէս երևան կ'ելլայ: Եւ ատ պիտի ըլլայ վնաս անոր, վնաս մեղի:»

— «Այդ է ամենամեծ դժւարութիւնը,» ըսաւ կամրիքիս, «եթէ մենք ուրիշ տեղ չգտնանք, պէտք է հոս բերենք զայն: Բայց իմ միտքս շարունակաբար կը դառնայ սինիօր Քասթէլիին, իբրև միակ մարդը որ կրնամ խորհիլ թէ կ'օգնէ մեղի:»

— «Քասթէլին,» բացագանչեց իր կինը: «Անկարելի է ատ: Նախ թէ իր տէրն էր որ աղջիկը Առնավուտ փաշային տւաւ, և երկրորդ որ Քասթէլին կաթօլիկ մըն է, և կաթօլիկները թիւրքերէն աւելի կ'ատեն մեղի:»

— «Գիտեմ որ կաթօլիկ մըն է ան, բայց չեմ հաւտար թէ մոլեռանդ մըն է, իր կինը ուղղափառ յոյն մըն է, և իր մայրն ու քոյրն ալ անոնց հետ կը բնակին: Անոնք ամէնալաւ ու ամէնահարուստ ընտանիքներէն մէկուն կը վերաբերին, Քիոսի մէջ, ուրկէ Քասթէլին կը ճանշար զանոնք: Արդարեւ ան փրկեց իր կինը ու անոր մայրն ու քոյրը գերիներու շուկայէն: Իր վերջի փարան տւաւ ատոր համար:»

— «Հաւանաբար ան կը ճանշայ Անդրօնիկէն, ուրեմն,» ըսաւ տիկին կամրիքիս, «ամէն պարագայի մէջ, գրեթէ որոշ է որ իր կինը կամ ընտանիքը կը ճանշան զայն: Եթէ միայն կարելի ըլլայ վստահիւ. անոր տունը քաղաքիս ամէնայրմար տեղն է որ կայ: Ո՞վ կրնայ խորհիլ թէ Անդրօնիկէն կրնայ պահւած ըլլալ Պէրիքօղլուի գլխաւոր հաշւապահի տան մէջ:»

— «Ամէնալաւ բանն է,» ըսաւ Սմարակտան, «որ հայրին ու մայրիկը այցելեն Քասթէլիին: Հոն կրնան խոսք նետել Քիոսի մասին, և կռահէլ իրենց վերաբերմունքը: Եթէ յարմար դատեն կրնան Անդրօնիկէն անունը յիշել և մտիկ ընել:»

Բոլորն ալ հաւանեցան այս խորհուրդին և հայրն ու մայրը անմիջապէս ճամբայ ինկան դէպի հերա: Ոչ մէկ ծրագիր կրնար աւելի հեռատես ու յաջող ըլլալ: Հիւրերը սիրով ընդունեցան, և Քիոսը յիշելնուն պէս անոնց բոլորին սրտին դպան:

— «Դուք բնաւ հանդիպեցա՞ք Անդրօնիկէ անունով մէկուն,» հարցուց կամրիքիս Քասթէլիին:

— «Ախնիօրա Անդրօնիկէն: Հարցուցէք տիկին Ֆրանքուլիսին, որուն տան մէջ բնակեցաւ ամիսներով:»

— «Ի՞նչ, սինիօր Քասթէլի, տիկին Ֆրանքուլիսի՞ն, ձեր

զոքանչի՞ն: Ես չհասկցայ ատ, ո բացագանչեց աղամանդավաճառը: Անոր դառնալով ըսաւ. «Ուրեմն դուք երկուքդ ալ կը ճանշնաք թէ՛ օր. Անդրօնիկէն և թէ՛ օր. Տիաման թօն:»

— «Իրաւի ես անոնք երկուքն ալ իմ զաւկներուս պէս կը սիրեմ: Տիամանթօն իմ Պանդէլիս զաւկիս հետ ամուսնացեր է, և հիմա Թրիէսթ կը գտնւին, բայց ես ոչինչ չեմ դիտեր մեր սիրելի Անդրօնիկէի մասին,» պատասխանեց ան:

— «Ուրեմն, կինո, պէտք չկայ այլեւ լուռ մնալու: Մենք լաւ ձեռքերու մէջ ենք,» ըսաւ կամրիքիս, և պատմեց պատումի բոլոր ծրագիրները:

Բառեր չեն կրնար նկարագրել տնեցիներու զարմանքի և ուրախութեան միացումը: Բոլորն ալ սիրով և երախտագիտութեամբ սեղմեցին Լամբիքիսն ու իր կինը: Համաձայնեցան որ փախուստէն անմիջապէս եսք Անդրօնիկէն պիտի բերւէր Քասթէլիի տունը, ուր բաղդատաբար դիւրին էր զայն պահելը:

### Է. ԳԼՈՒԽ

#### Խ ա չ ա գ ո ղ մ ը

Առնավուտ փաշայի քայռամանեակը կը բովանդակէր փոքրիկ աղամանդակուռ վարդ-կոճակ մը, մէջտեղը շլացուցիչ ողկոյզով մը: Երկու շղթաներն ալ միադամանդներու շարք մը էին:

Երբ կամրիքիս դրաւ քայռամանեակը Պարթաքասի առջև, վերջինը իր ձեռքը առաւ զայն, դարձուց ամէն կողմ, և գերազանցուապէս ուրախ և գոհ երկցաւ:

— «Ես քանի մը ուրիշ արժէքաւոր քարեր ալ ունիմ, վեհափառ, որ կարծեմ թէ լաւ կը յարմարի այս քայռամանեակին,» ըսաւ աղամանդավաճառը:

— «Ասոնք շատ գեղեցիկ են, եւրօպական գործ պէտք է եղած ըլլան, թերեւս Փրանսական: Ի՞նչ է գինը:»

— «Քսանըհինգ հազար դրուչ:»

— «Պակաս չըլլա՞ր:»

— «Թերեւս կրնամ հազար դռուշ պակասի ընել:»

— «Ես կ'առնեմ ատոնք: Ցոյց տուր ատոնք տիկնով անմիջապէս. ըսէ որ ծախու են, և իր կարծիքը առ:»

Աղամանդավաճառը անմիջապէս Անդրօնիկէին գնաց և

պատմեց ամէն բան : Ինքը համաձայնած էր բուն իսկ այդ գիշեր անոր պատուհանին տակ գտնելու :

Պարթաքասը միևնոյն ատեն ամէնափառաւոր զգեստները հագաւ : Իրեն հետ առաւ իր արժէքաւոր ընծան և մըտաւ իր աշակերտուհիին սենեակը :

— «Իմ Անդրօնիկէս, գիտե՞ս թէ ամսուն ո՞ր օրն է այսօր» :

— «Այո՛, պարոն Պարթաքաս, հոկտեմբերի քսանը եօթերորդը : Ա՛հ, կը հասկամ : Ծննդեան տարեդարձս : Բուլորվին մոռցած էի զայն» :

— «Սակայն ես չեմ մոռցեր : Ես միշտ սովոր էի, երբ երջանիկ Սրբատիոյ մէջ միսախին կը բնակէինք, այս օրը քեզի տալ ընծայ մը, փոքր բայց՝ համեմատական միջոցներուս : Այս սովորութիւնը պահելով, ես բաւական յանդուգն եղած եմ այս փոքր նոէրը քեզի բերելու : Պատւէ զիս ուրեմն, ընդունելով զայն, իմ բարի Անդրօնիկէս» : Տւաւ անոր հարուստ քայռամանեակը արծաթէ և փղոսկրէ տուփի մը մէջ :

— «Պարոն Պարթաքաս, ես շատ չնորհակալ եմ քեզի, բայց չեմ կրնար ընդունիլ այդքան արժէքաւոր ընծայ մը, որովհետեւ բնաւ պիտի չկրնամ վարձատրել ձեզի» :

— «Ես չեմ ուղեր վարձատրուիլ, իմ գեղեցիկ Անդրօնիկէս : Եթէ չընդունիս մահացու վէրք մը տւած պիտի ըլլաս ինծի : Դիտե՞ս գլխաւոր պատճառը թէ ինչո՞ւ ձեզի կ'ընծայեմ զայն» :

— «Ոչ, պարոն Պարթաքաս» :

— «Հանդարտեցնելու խիզմս : Կը տեսնաք թէ ինչ բարձրութեան վրայ կը գտնւիմ այսօր : Ինչպէ՞ս կրնամ մօտենալ և խօսիլ ձեզի հետ առանց շառագունելու, որովհետեւ ես վարձկան մըն էի հօրդ տունը : Դուն, սիրելիս, իմ յաջողութեանս սկզբնաւորութիւնն էիր : Ի՞նչ կ'ըսեմ, դուն իմ ուսմանս ներշնչումն էիր : Դասասուն դաստիարակւեցաւ : Ինչոր սորված եմ, ինչոր գիտեմ, քու պատճառովդէ : Ուստի երբ այսքան կը պարտիմ քեզի, պիտի զրկե՞ս զիս ծանրագոյն պարտքիս մէկ մասը հատուցանելու բարոյական գոհունակութենէն :

— «Ի՞նչ օգուտ ունին այսպիսի գոհարները, պարոն Պարթաքաս, մէկու մը որ խորասուզւած է վիշտերու և արցունքներու մէջ» :

— «Քու վիշտերդ ու արցունքներդ յաւիտենական չեն

կրնար ըլլալ : Ժամանակ, նոր փորձառութիւն, յիշողութեան տկարութիւն, մէկ տարիին միւսը փոխանցւիլը, ճակատագիրը ինքնին, եթէ կը հաճիս, ամբողջովին կ'այլափոխէ մէկը : Հաւատացէք, օր պիտի գայ, իմ սիրելի Անդրօնիկէս, երբ քու կերպարանտիութեանդ մէջ պիտի խորհիս թէ կամ վերածնած ես, և կամ թէ նոր հոգի մը մտած է մարմնիդ մէջ» :

— «Հաւատացէք, պարոն Պարթաքաս, իմ հոգիս բնաւ պիտի չփոխւի : Իմ վիշտս բնաւ պիտի չդադրի : Վանքի մը պատերը իմ մնացած օրերուս ապաստանարանը պիտի ըլլան» :

Անդրօնիկէն այս խօսքերը արտասանեց ծանրութեամբ, և Պարթաքաս զգաց որ սխալ թելի դպաւ :

— «Կը հաւտամ ձեզի, կը հաւտամ : Կամ գոնէ կը համաձայնիմ ձեր գաղափարներուն : Բայց եկուր նիւթը չձըգենք : Կը խնդրեմ, սրտանց կը խնդրեմ ձեզմէ ընդունիլ այս տուփլը» :

— «Վիշտը զարդարանքներու պէտք չունի, պարոն Պարթաքաս» :

— «Զարդարանքներու պէտք չունի, բայց պէտք ունի միխթարութեան» :

— «Իրաւունք ունիք : Միխթարութեան պէտք ունի, ըստ մանկամարդ կինը, դառն ժպիտով մը : «Վշտացած սրտի մը ամէնամեծ միխթարութիւնը բարիք գործելուն մէջ կը գտնւի : Եթէ ուրեմն այս աղամանդները ինծի կուտաք ոչ թէ իմ գժբախտութեանս սկզբեստները զարդարելու, այլ օգնելու անհամար քրիստոնեայ զոհերուն, որոնք անտուն մնացեր են թիւրք բռնակալութեան կողմէ, — կ'ընդունիմ զանոնք, և անոնցմով յաւիտեան կ'օրհնեմ ձեզ» :

— «Անգին կին մըն էք դուքք . բարութեան հրեշտակ մը : Ընդունեցէք զանոնք և գործածեցէք ինչպէս որ կուզէք» :

Անդրօնիկէն առաւ զանոնք և չնորհակալ եղաւ իրեն :

Դյօսակցութիւնը փոխւեցաւ հոս . դարձաւ տարբեր նիւթերու և ամէնաեւրօպական քաղաքավարութիւնը կը տիրէր գերիին և տիրոջ միջն :

Շուտով խոր լուռութիւն մը տիրեց, որու միջոցին փաշան շատ մտազբաղ կ'երևէք : Ան եկած էր աշակերտուհիին ամուսնութիւն առաջարկելու մտադրութեամբ, բայց այնքան զինաթափ եղած էր աղջկան վանքը մտնելու առաջարկէն որ շւարած ինչ ընելը չէր գիտեր : Վերջապէս նորէն

սկսաւ. «Գիտե՞ս իմ սիրելի Անդրօնիկէս, որ հաւանաբարքանի մը օրէն մենք ճամբայ պիտի ելլանք Փարփղ կամ Լոնտօն երթալու :»

— «Ես ոչինչ չեմ գիտեր այդ մասին :»

— «Տիվանին մէջ շատ խօսք կը դառնայ զիս հոն խրկելու իրեր դեսպան : Քանի մը լեզուները որ ես կը խօսիմ այնպիսի դաշտափառ մը ստեղծած է այս անասուններուն մէջ որ իմ ընտրւիլս դրեթէ որոշ է :»

Անդրօնիկէն շիտակ նայեցաւ անոր :

— «Եթէ իրաւ ընտրւիմ, մեր դիրքը դժւար և բարդ կըլլայ, սիրելի Անդրօնիկէ :»

— «Չեր խօսքերը, պարոն Պարթաքաս. այնքան մութ են որ չեմ հասկար :

— «Ես աւելի լաւ պիտի բացատրեմ ինքզինքս, թանկադինս,» շարունակեց փաշան, ջղաձգօրէն խաղալով իր սաթէ համրէխի հատիկներուն հետ : Երբ մէկը կը ջանայ վաստըկիլ աշխարհի սէրը, յարդանքը, մանաւանդ անոր ուշադըրութիւնը, առաջին և կարեսոր բանը պիտի ըլլայ անոր համար ճանչցւիլ այդ աշխարհին : Եթէ անդամ մը այս լրանայ, միացածը ոչինչ է : Կը հարցնե՞ս ինծի, թէ ինչու կ'ուղեմ ճանչցւիլ և յարդւիլ աշխարհի մէջ : Հարցը անհրաժեշտօրէն կը ներկայանայ ամէն մարդու, մանաւանդ ամէն քրիստոնեայի, ըլլայ օգտակար կամ անօդուտ ընկերութեան համար : Այն մարդը որ ոչինչ արժէք չունի, կը նմանի այն սէզին որ կ'աճի լեռներու ժայռերուն մէջ, տերեներ կ'արտադրէ ու կը մեռնի, անշնորհակալ ընդունելով և աննպատակ գործածելով առտւայ պայծառ ցօղը, բնաւ չծառայելով ո՛չ իրեր կերակուր անասուններու և ոչ ալ մարդոց օգտին : Երբ, սակայն, իրողութիւնը կը հասկցւի որ մենք լստեղծւած ենք Աստծու պատկերին նման՝ ծառայելու մարդկութեան, այն ատեն կատարելապէս կը հասկնանք որ մենքը կատարենք բարի և նւիրական գործ մը երբ կը ջանանք օգտակար ըլլալ : Եթէ մեր տրամադրութիւնները լսւ են, եթէ մենք հակամէտ ենք օգնելու տառապողին, անօդնականին, խեղճին, ինչպէ՞ս կրնանք կատարել զայն, եթէ զուրկ ենք կարողութենէ և միջոցներէ : Եւ ինչպէ՞ս միջոցներ և ուժ կրնան ստանալ անոնք, որոնք, մինչեռ երիտասարդ, մէկէն կը ցատքեն ամբոխին գլուխը աւելի բարձր և աւելի ընդարձակ հօրիզոնի մը մէջ :»

— «Հիմա ձեր պերճախօսութիւնը աւելի խոր մութի

մէջ միսեց զիս, պարոն Պարթաքաս,» աղաղակեց Անդրօնիկէն, բռնազրօսիկ խնդուքով մը :

— «Համբերութիւն, քիչ մը համբերութիւն, անուշիկս, և մեր խօսակցութիւնը աւելի պիտի պարզէի,» ըստ Պարթաքաս, առանց ծածկելու իր աչքերուն հեղնութիւնը :

— «Ամէն մարդու խորհուրդի կէտը,» շարունակեց ան, «զանազանութիւնն է : Մէկը իր ձիրքերով կը փնտռէ զայն, ուրիշ մը իր հարստութիւնով, ուրիշ մը ուսմունքով, ուրիշ մը սուրով : Միլիօնաւոր մարդիկ մանկութենէն մինչև ծերութիւն կը մաքասին այսպիսի զանազանութեան համար : Անոնք կը ջանան դուրս ելլալ մթութենէն և ճանչցւիլ հասրակութեան, բայց գրեթէ բոլորն ալ չեն յաջողիր և կը մեռնին մութին մէջ : Մէնք ճանձերու կը նմանինք, անդամ մը որ պլւինք սարդի սստայնին մէջ, հոն կը չորնանք : Սակայն նորէն, ինչե՛ր կը բերէ երբեմն մէկ վայրկեանը : Բախտը վայրկեանի մը մէջ շատ անգամ մարդս այնպիսի բարձրութեան մը կը տանի ուր ոչ իրեն աշխատանքը և ոչ ալ ուրիշներու զոհողութիւնները կրնային տանիլ : Որինակի համար, վերցուր իս ու քեզ : Ես, հասարակ ծառայ մը, առանց աշխատանքի կամ ջանքի, դեսպան մը ըլլալու վրայ եմ, և յետոյ ով գիտէ : Դուն, որ Արտէմիսի պէս կուեցար Տիաքօսի մօտ, դուն, Պէտոնէնէսի մեծ տիկինը, ծախւեցար իրեր գերի՛ գերիներու շուկային մէջ :»

Անդրօնիկէն շիտակ անոր նայեցաւ հառաչելով :

— «Բսե՞լ կ'ուզէք, երկնային աղջիկ, որ դուք յաւիտեան մութին մէջ պէտք է մնաք : Կրնա՞մ հաւտալ որ դուք կը փափաքիք ատոր : Եթէ այդպէս է իմ պարտականութիւնն է հնազանդիլ քեզի, թէսէ բախտդ քեզ աւելի բարձր կը մղէ : ոչ, սակայն, քեզի խաղաղութիւն և հաճոյք պատճառելու համար, այլ գթութեան մանուկ մը դարձնելու, միիթարութիւն մը անբախտին, բժիշկ մը մարդկային վէրքերուն : Անդրօնիկէս, իմ սիրելի Անդրօնիկէս, մեր որ . հաւատքը, մեր Քրիստոսի հաւատքը վկայ, ես կ'զգամ թէ ինչ նախասահմանւած է քեզի համար, աւելի քան դուն ինքդ : Երբ մենք բաժնեինք այսպիսի պատւառով, այն ատեն, իմ առաքինի Անդրօնիկէս, թող մենք ալ ընենք զոհողութիւններ : Որքան որ կրնանք մարենք մեր կոտրած սրտէն հին հին նեղութիւնները, թող մեր ներկայի ու աղաղայի երջանկութեան մէջ մոռնանք անցեալը :»

Անդրօնիկէն սարսափելիօրէն շւարած էք, բայց ջանաց զսպել իր տհաճութիւնն ու բարկութիւնը։ Մէկ անգուշ խօսք մը կրնար շրջել իր ամբողջ ծրագիրը այդ գիշերւայ փախուստի մասին։

Պարթաքաս անոր լուսթիւնը համաձայնութեան նշան համարեց։ Գոցեց իր աչքերը, և պիւթիախ մը պէս սկսաւ աւելի մեծ մեծ խօսիլ։ «Այո՛, Սիալիկան գրքերու մէջ իմ հոգիս կարդացած է որ քեզի հետ ես սահմանւած եմ մեծ դեր մը կատարելու եւրօպայի լուսաւորեալ շրջանակներու մէջ։ Դուք կին մըն էք որ կը կառավարէք հարստութիւն և ուժ, ոչ թէ շոայլութեան և սին երազներու մէջ, այլ բարեգործութեան։ Բերենիկէի փայլուն մազերուն պէս, քու յիշատակդ պիտի փայլի ապագայ դարերու մէջ։ Թողէք, սիրելի օրիորդ, առաջնորդեմ ձեր ձեռքէն՝ առաջնորդներու ապարանքները, ուսեալներու բնակարանները, թագաւորներու պալատները։ Ի՞նչ կատարելութիւն ցոյց պիտի տաս այսպիսի դպրոցներու մէջ։ Հիմէնը բնաւ պիտի չզարդարէ իր տաճարը անգոյն ծաղիկներով, երբ երեք չնորհքները, մարմնացած քու անձիդ մէջ, պիտի բարեկն անոր։»

— «Պարոն Պարթաքաս, մոռցած էք որ ես քրիստոնեայ մըն եմ։ Մոռցած էք որ դուք կամովին ուրացած էք քրիստոնէութիւնը և որդեգրած էք խլամութիւնը, ընդմիջեց սթափ աղջիկը մեծ արժանապատւութեամբ։

— «Սիրելիս, ես կ'ակնկալէի այդ հարցը ձիշդ ինչպէս կազ մը կ'ակնկալէ լինել՝ ‘ինչո՞ւ կազ ես’։ Իմ Անդրօնիկէս, գիտես որ կրօնքը երկու տեսակ է, — ներսէն և գրսէն։ Դարձեալ, գուն գիտես որ աւելի լաւ է ունենալ առաջինը քան թէ վերջինը։ Խլամութիւն հագայ առաջինը վայելելու համար։ Ի՞նչ բանի մէջ կը կայանայ կրօնքը եթէ ոչ բարի գործերու, առատաձեռնութեան և բարերարութեան մէջ։ Ինչպէս կրնայի գործադրել զանոնք երբ անկուտ և աննշան քրիստոնեայ մըն էի։ Սակայն հոգւոյս խորը չե՞ն բնակիր Խաչեալն ու կոյսը։ Իբրև ապացոյց ատոր տես իմ համայիլս։ Իմ համայիլս խակական խաչի փայտէն է, որը ընաւ չեմ դադրիր կուրծքիս վրայ կրելէն։ Կը յիշե՞ս զայն, զաւակս, այն օրերուն մէջ երբ ես քու դասատուդ էի։» Ցոյց տւաւ անոր փողքիկ համայիլ մը։

— «Կը հաւատամ ձեզի։ Զեմ կրնար չհաւատալ ձեզի, որովհետեւ ան որ կ'ուրանայ Քրիստոնէութիւնը նիւթական

իսլամին համար՝ մարդոց ամէնազլւելին է,» պատասխանեց Անդրօնիկէն, պաղարիւնութեամբ։ «Բայց դուք տաճիկ մը ըլլալ կը թւիք, և, ինչպէս կ'ըսէք, Եւրօպա պիտի խրկւիք իբրև Բ։ Դրան դեսպանը։ Ինչպէ՞ս ուրեմն կրնաք ամուսնական ինծիքի հնծիքի հետ, առանց զիս մզկիթ մը տաճելու և իմամ մը վարձելու։ Դուք կը հասկնաք որ ես մահք կը նախընտրեմ հաղար անգամ քան հաւանութիւն տալ այդպիսի քայլի մը։»

Պարթաքասի դէմքը փայլեցաւ այս պատասխանէն։ Ան խորհեցաւ թէ վաստկեց իր մրցանակը, թէ իր աշակերտուհին կը հակամիտէր դէպի ինք, և թէ իրենք բաժնւած էին միայն կրօնքով։ «Ես կրնամ ամուսնական քեզի հետ համաձայն մեր կրօնքին, Քրիստոսի յաւիտենական կրօնքին, պատրիարքին առջև և վէզիրին ներկայութեան։»

— «Պարոն Պարթաքաս, թիւրքերու հետ մի խաղաք։ Դուք անոնց մէջ կ'ապրիք և կը զարմանամ որ դեռ չէք ճանչնար զանոնք։ Զգուշացէք ձեր գլուխէն։»

— «Մեռած մարդ մը չի խածներ,» ըստ Պարթաքաս, մէկ աչքը գոցելով և գլուխը թօթւելով՝ բան մը ըսել ուզելու պէս։ «Մեր թիւրքերը լինցած են։ Ես կը զարմանամ որ դուն այսպէս կը խօսիս ինծիք, դուն՝ որ կուած ես անոնց հետ, և տեսած ես անոնք այնքան մօտէն որքան ես։ Մենք կրնանք առաջնորդել այդ թշւառականները իրենց քթէն։ Այսօր սանձերը մեր ձեռքն են, և մենք պէտք ունինք միայն քիչ մը համբերութեան և ծածկամտութեան՝ ցատքելու համար անոնց թամբին վրայ։ Բայց մի թողուր որ նիւթէն հեռանանք։ Ես ամէն տեղ կը յայտարարեմ, իմ շքեղ Անդրօնիկէս, թէ ես ամէն շանք կ'ընեմ համոզելու փատիշահն ու Տիվանը արտօնելու ինծիք քրիստոնեայի մը հետ ամուսնական լու։ Ես անոնց բոլորին պիտի հասկըցնեմ թէ ես ի հարկէ կին մը պիտի տանիմ ինծիք հետ քրիստոնեայ երկիրներու մէջ։ Այս պինդ գլուխ Փրանկները այն ատեն պիտի համոզւին, առաջին անգամ ըլլալով իրենց աչքերով, թէ թիւրքիոյ մէջ գեղեցիկ սեռը չի ճընշւիր, ինչպէս կը ներկայացնեն քանի մը անհաւատ ձամբորդներ։ Ուրեմն, երբ բանամ իմ վեհապետիս առջև այն առանձնաշնորհումները որ այսպիսի փառաւոր և առաքինի կին մը կրնայ ապահովել մեր միապետութեան, և երբ ես ապացուցանեմ անոր թէ հոն, գրաւիչ կնոջ մը հիւրընկալ դահլիճին մէջ ազդի մը գործերը աւելի շուտով կրնան ու

բոշւիլ քան ձեւական հիւպատոսարաններունը , խաչեալը վը-կայ , ես վստահ եմ որ փատիշահը ինքը պիտի փափաքի մեր ամուսնութեան : Սուլթան Մահմուտը նւիրւած է բարենո-րոգումներու : Լաւ հասկցուր անոր բանի մը առաւելու-թիւնները , ոչ միայն ինքը կ'ընէ , այլ առաստօրէն կը վար-ձատրէ : Ենթադրենք , սակայն , վայրկեան մը , թէ չյաջո-ղեցայ : Աւելի լաւ : Ես ունիմ հարստութիւն , միջոց , իմ նախկին ծանօթութիւններս բարձր շրջանակներու մէջ : Ես իշխան Պալէօլոզոս մակդիրը կը կրեմ , կամ ուրիշ անուն մը՝ և կ'երթանք Փարիզ կամ Լօնտոն , ըսելով թէ մենք սերած ենք Բիւզանդեան կայսրերէն : Մենք աստիճանաբար կը հաշւըւինք Եւրօպայի իսկական իշխաններու կարգը : Յոյները պիտի վարժեին մեղի այս անունով կոչելու , և մենք ինք-ներս ալ պիտի սկսինք հաւտալ ատոր : Ուրեմն , երբ այդ հանդիսաւոր ժամը հնչէ , այդ մականը վշրող ժամը . երբ այս միապետութիւնը պիտի տապալի և բիւզանդական կայս-րութիւնը յարութիւն պիտի առնէ , ինձմէն զատ , ուրիշ ո՞վ պիտի ընտրեն մեծ պետութիւնները՝ գրաւելու բիւզանդա-կան գահը , քանի որ պիտի հաւտան թէ ես ուղղակի սե-րած եմ իշխաններու ցեղէն : Եւ ուրեմն , փառաւոր Անդրօ-նիկս , այս մայրաքաղաքին մէջ , ուր ծախւեցար իրեւ գե-րի , քու գեղեցիկ դլուխդ անսուելի փառքով պիտի կապէ իմաստուն Թէօտօրայի , համբաւաւոր Փուլքէրիայի և որ . Թէօֆանիայի թագը :

Անդրօնիկէ գգաց որ եթէ քիչ մը յոյս չտար անոր , իր կացութիւնը գրօշակիր նաւէն ալ աւելի գէշ պիտի ըլլար : Քիչ մը խորհելէն ետք ըստա . «պարոն Պարթաքաս , իմ սիր-տըս դեռ կը ցաւի այն վիշտերէն որ այսքան կարձ ժամա-նակի մը մէջ մէկը միւսի ետևէն ինկած են վրաս : Կզգամ որ աշխարհի մէջ մարդ մը չունիմ , և թէ վերջապէս պէտք է ընտրեմ տեղ մը կամ տեսակ մը կենցաղ , բայց որոշելէս առաջ քանի մը անդամ անդրադառնալու պէտք ունիմ : Կը փափաքիմ ամիս մը ժամանակ ունենալ և չեմ տարակուսիր որ պիտի մերթես :»

— «Ոչ միայն մէկ ամիս , այլ երկու , իմ սիրելի Անդրօ-նիկս , որովհետեւ ես ինքս ալ կը հասկնամ որ մեր ամուս-նութիւնը դեռ վեց ամիսէն տեղի չունենար : Քու ցաւդ իմ ցաւս է : Ես այս խօսակցութեան մէջ մտայ այս իրիկուն միայն քու գաղափարդ ուսումնասիրելու : Խորհէ , սիրելիս , և նկատի առ կացութիւնդ ինչպէս որ կ'ուղես ,» աղաղակեց

Պարթաքաս ձնշւած ուրախութիւնով , «և դուն պիտի տես-նես որ ոչ մէկը չի կրնար աւելի չքեղ և աւելի զանազան առաւելութիւններ չնորհել քեզի քան երկնային նախախ-նամութիւնը որ իմ միջոցով կը դնէ քու ոտքերուդ տակ : Եթէ , կատարեալ խորհրդածութենէ ետք , որոշես , իմ Ափ-րօտիսէս , ընդունիլ Հեփեստոսոդ , եթէ երկինք իսկապէս ընտրած է քեզ , գեղեցկութեան աստածուհի , ինծի հա-մար , մարդոց ամէնախոնարհը , թող ամբողջ աշխարհ գիտ-նայ թէ այդ եղաւ աւելի զարմանալիօրէն յայտարարելու քու առաքինութեանդ անհունութիւնը : Թէ այդ եղաւ քեզի ընծայելու մարդու մը հաւատքը և նւիրումը և անպարա-գրելի սէրը , բան մը որ արդարեւ շատ հազւագիւտ և դըժ-ւար է գանալ այս ստորագոյն աշխարհին մէջ :»

Այսպէս Պարթաքաս նետեց իր կապարձին վերջին սլա-քը : Սեղմեց տոփիանքով և համբուրեց այրող շուրթներով իր աշակերտուհիին ձեռքը : Լեցուց անոր վրայ շատ մը սիրելի անուններ : Ապա ապարօչը իր երկու ձեռքերուն մէջ առած , Մէքքէյի ճշմարիտ հաւատացեալի մը պէս , դարձաւ և կամացուկ մը թողուց սենեակը :

Արդէն կէս գիշեր էր : Անդրօնիկէն գրեթէ ողջմեռ էր անձկութենէն և երկիւղէն : Իր հայրը սպաննողին տեսքը հաղար անգամ աւելի գարշելի էր իրեն քան ինքը ծովա-կալ Քարա Ալին : Քիչ մը տաք ջուր ուղեց , իբր թէ բաղ-նիք մը առնելու համար , այնպէս որ իր ծառաները մնացին մօտակայ սենեակներուն մէջ : Ապա կողպեց իր դուռը ներ-սէն : Այն արագութեամբ և յանդգնութեամբ , որ ինքը ցոյց տւած էր մինչև հիմա , տասը վայրկեանէն իր վանդա-կէն գուրս վարը մակոյկին մէջ էր : Ժամ մը ետք ան լու-լային և տիկին Ֆրանքուլիսի բազուկներուն մէջ էր :

Ցածրոդ քանի մը օրերը սինիօր Քասթէլիի տունը փոք-րիկ թատրօնի մը կը նմանէր : Իւրաքանչիւր բնակիչ պատ-մեց ինչ որ ինքը տեսած կամ քաշած էր : Այնքան տար-բեր և այնքան արկածալից էր իւրաքանչիւրի պատմու-թիւնը , որ մէկը կը դադրէր միայն պատեհութիւն տալու ուրիշի մը սկսելուն :

Անդրօնիկէն մանրամասնութիւններ սաացաւ Թրասի-բուլոսի մասին : Ան գրեց սեղանաւոր Մ—ին , Օտէսա , ո-րուն քով , ինչպէս տեղեկացած էր պատրիարքարանէն , Գրի-գոր պատրիարքի ստացւածքը պահ կը մնար : Անոնք պատաս-խանեցին , որ Թրասիբուլոս , Տրակացանայի կուէն ետք , Ա-

ւստրիական իշխանութեան ձեռքը անցած էր, և թէ ինքը փախչելով՝ Մօնկացի բանտէն, վերադարձեր էր Պէլօպօնէս, և, վերջի տեղեկութիւններուն նայելով, Միսօլունկի կը գտնւէր :

Անդրօնիկէն հանեց իր սուզի զգեստը, որը իր անպատիւ դասատուն այնքան խարեբայօրէն համոզած էր զինքը հագնելու, բայց ինքը կորսւած էր անծայր ենթադրութիւններու մէջ թէ ինչպէ՞ս իր թշնամին ստացեր էր իր նշանմատնին, և հասկցած էր իրենց ուխտի մասին :

Լամբիքիս, ուրախանալով իր բարեսիրտ և դժւար ձեռնարկի մասին, և առատօրէն վարձատրելով Անդրօնիկէն, որոշեց, քանի որ դիւրին պարագաներու մէջ էր, թողուլ մայրաքաղաքը նախ քան իրեն ըրածները թիւրքերէն կռահւիր :

Անդրօնիկէն անկեղծօրէն քաջալերեց զայն այս ծրագրին մէջ, իրեն ամբողջ ընտանիքով ճամբայ ելան, 1823 յունիսի սկիզբները, յունական նաւով մը իթակիս երթալու : Անոնց ճամբորդութիւնը մօտաւորապէս երեք ամիս տևեց, ուշ մնալով Եգեան ծովու վրայ տիրող անդորրութենէն, յաճախակի հակառակ հովերէն և տաճիկ նաւատորմիզին պատճառով, որ ամէն տեղ կ'երեւար, վերջապէս սեպտեմբերի մէջ ապահով հասան անոնք :

Սինիօր Քասթէլին Պոլիս մնաց : Առուտառուրը տաք էր, և ան ուզեց պարագաներէ օգտւիլ, մանաւանդ որ լաւ դիրք մը ունէր հայ սեղանաւորին քով :

Տիկին Տիսիօյնուքա Լուլային հետ թրիէոթ գնաց, իր զաւկներուն Պանդէլիսի և Լորէնցիսի մօտ, որոնք, իրենց աղջականներու ու հայրենակիցներու միջոցաւ, առետրական տուն մը հաստատած էին :

Առնավուտ փաշայի բարկութիւնը աննկարագրելի էր : Ան հեշտանուշ երազներէն արթնցած էր կարծես իր աշակերտուհիին փախուստը իմանալու համար :

Պատուհանի դուրսի կողմը կախւած սանդուխը տարակոյս չէր թողուր իր մաքին մէջ թէ աղաւնին փախած էր Վոսկիօրի դիմացի եղերքը : Բարձրութիւնը մեծ էր, և աղջկան ըրածը աւելի յանդուգն կերևնար անոր քան եթէ ինքը մագլցէր Պօմպէյոսի Սիւնը :

Իր ամբողջ պալատը շարժման մէջ էր : Ներքինիներ, գերիներ, ձիեր, շուներ, մակոյկներ խրկւեցան ամէն կողմ փախստականները հետապնդելու, բայց խուզարկութիւննե-

րը սկսան Անդրօնիկէի հարէմի պատերը թողելէն երկու երեք ժամ եաք :

Որմէ կասկածիլ, անկարող էր գաղափար մը կազմել: Ան դիտէր որ Անդրօնիկէն չէր կրնար ծանօթացած ըլլալ ուեէ մէկուն հետ Պօլսոյ մէջ, որովհետեւ գերիներու շուկայէն գրեթէ ուղղակի իրեն պալատը բերւած էր ան, ուր մնաց բանտարկւած խկստ հսկողութեան տակ: Անդրօնիկէն քանի մը օր ետք, որպէսզի Լամբիքիսի վրայէն կասկածները փարատէ, գրեց անոր թէ ինքը փախած է անոր ձեռքէն շնորհիւ իր ծառաներէն մէկուն: Բայց անոր ծառաները խիստ շատ էին: Բոլորէն ալ կասկածեցաւ, բոլորին ալ ըսպառնաց, բոլորն ալ քննեց, և շկրցաւ գտնալ ձմարտութիւնը ու ցնորհեցաւ. իր բարկութիւնը կատաղութեան և վերջապէս յուսահատութեան հասաւ: Իր աչքերը բացւեցան այն ատեն երբ Լամբիքիսի ընտանիքը հեռացաւ Անդրօնիկէի հետ, բայց ալ ուշ էր:

Հ. Գլուխ

Լօրտ Պայրըն

1823 տարին իր վախճանին կը մօտենար, և աշխարհ ապշած կ'երեւար յունական կրւի պատահարներուն հանդէպ: Մարկոս Պօցարիսի մահը, Միսօլունկիի երկու պաշարումին միջազգութիւնը, թիւրք նաւատորմին հրոյճարակ դառնալը Քանարիսէն և Միաուլիսէն, լօրտ Պայրընի, ինչպէս նաև ուրիշ շատ մը համբաւաւոր յունասէրներուն ժամանումը, վերջապէս արթնցուցին Սուլթան Մահմուտ: Ան հասկցաւ որ այլևս յեղափոխւած գաւառ մը պատժելու խնդիր չկար, այլ իր թագը պահպանելու խնդիր: Ուստի հրամայեց Առնավուտ փաշային առանց յավագելու մեկնիլ Եգիպտոս, և հաղորդել այդ երկրի եպարքուն նորին կայսերական կամքը թէ պէտք է իր նաւատորմերն ու բանակները շարժման մէջ դնէ և կոտորէ ապստամբները, որ ոչ Խուրչիս, ոչ Շքօսրա փաշա, ոչ իսկ Օմէր Պրիօնէն մինչեւ այն ատեն կարողացեր էին ընկճել:

Յունւար հինգին, շրջապատւած դինորներով, լօրտ Պայրըն մտաւ Միսօլունկի, հրացանաձգութիւններու, աղջկաներու և ծափահարութիւններու և բնակիչներու ծայրայեղ ցնծութեան ամէն նշաններու մէջտեղ:

Կա՞ր յոյն մը որ յուզումով չշտապեր տեսնել այն հեռուսը որ իր մարտագոռ տաղերով կոչած է զայն արևմուտքի յիշողութեան։ Իր սրտաշարժ ջանքերով հասած և արթնցուցած էր եւրօպայի մրափող սիրտը, և լեցուցած էր զայն խանդավառ համակրութեամբ՝ տառապող Յունաստանին համար։

Այդ վշտակիր երկրին համար, իր խելայեղութեան մէջ, լորտ Պայրըն այն ոգիներէն մէկուն կը նմանէր, որ, փախչելով իր նախնիքներու լուռ գերեզմաններէն, թռած է արեմուտք և հոն, անդլիական ձեփ տակ մտնալով, երդած է անոր ողբերգական եղերերդութիւնները, և արտայտած է ոտանաւորներու մէջ անոնց բազմաչարչար սրտին ցաւերը։

— «Ո՞ւր է ներկայ Լէօնիտասի եղբայրը,» այս էր լորտ Պայրընի առաջին հարցը Սրթայի արքեպիսկոպոսին, որ Մավրօքորտաթիսի հետ մէկտեղ ժողովրդին առաջն անցաւ ընդունելու լորտը։

Այդ ատեն կոստանդին Պօցարիս երեցաւ։

— «Օրհնեա՛լ մահկանացու։ Դուն հերոսի մը եղբայրն ես որ ժամանակը բնաւ պիտի չմոռնայ,» ըսաւ արքեպիսկոպոսը։ Ապա դառնալով ամբոխին, «Յոյնե՛ր,» աղաղակեց ան, «ձեր մէջ կը տեսնաք անդլիացի մը որ բնաւ չէ դադրած ձեր նախահայրերու գրութիւնները ուսումնասիրելէ, որ միշտ աղօթած է ձեր ազատութեան համար, և որ հիմա կուդայ ձեզի հետ՝ վրէժ լուծելու ձեր բռնակալէն, և ձեզի համար աւալու իր արեան վերջին կաթիլը։»

Իր Միսօլունկի ժամանումը պատմութեան մէջ հազւադէպ ու տարօրինակ յաղթութիւններէն մէկն էր։ Ոչ մէկ բանով չէր նմաներ առ Տիտոսի և Վեսպասիանոսի որոնց պատմուճանը հրէական արիւն կը կաթէր, ոչ Տրայանոսի, Հիւրիանոսի և երկու Անտօնինոսներու, որոնք ճնշեցին մարդկութիւնը ամէն տեսակ հարկերով իրենց արձանը կանգնեցնելու համար, ոչ ալ Բէլիստրիոսին և Թէոտոսիոսին որոնց մուտքը կառջեէր պարսիկներու, պարթեններու և դադիացիներու սուրբի ծայրը անցած գլուխներով։ Յաղթանակ մըն էր ան՝ պարզ որպէս հիներու դափինին։ Բնական խանդավառութիւնով ընդունելութիւնն էր ան մարդու մը, որ երկնային հրեշտակի մը նման, ներշնչեց մեզի ամէնապայծառ յոյսերը։ Իրաւցընէ, յոյնը յարգանօք կը հաւտար թէ լորտ Պայրընը կրնար վշրեւ իր շղթաները, և թէ ան ըն-

տրւած և խրկւած էր Մեծն Բրիտանիոյ կողմէն յատուկ այդ նպատակին համար։

Իր տան դուռները գոցւած էին դինորներով։ Իր պատուհաններու տակի փողոցները անանցանելի դարձեր էին խոռվայոյդամբոխին։ Իր ընդունելութեան սենեակի պատերը աւելի զօրանոցի մը կը նմանէին քան բանաստեղծի մը բնակարանին։ Սուրեր, եաթաղաններ, դաշոյններ, նիզակներ, հրացաններ, վառօդամաններ, ատրճանակներ և ամէն տեսակ զէնքեր, դափնիով ու մրտենիով պսակւած, և բոլոր օտարօտի պատկերներով։ Որոնք այդ ատեն կը կազմէին հարուստ յոյն տուններու կահ կարստիքն ու զարդարանքները։

Լօրտ Պայրըն ակնարկ մը նետեց պետերու զէնքերուն, իրենց ալպանական հագուստներուն, մարդոց հսկայ և հրամայական կազմին։ Ան չէր կրնար զսպել ինքզինք բացագանչելէ։ «Այս մարդիկն են յոյն գերինները որոնց մենք այլասեռած կը կոչենք։»

Ոչինչ աւելի գեղեցիկ էր քան իր երեսը։ Դէմքը իր մտքին պայծառութիւնը ցայց կուտար։ Իր մազը որ կը կախւէր բնական ոլորտներով մոխրագոյն էր և իր պեխը գեղին։ Իր կուրծքը կլոր և խոչը էր, մէջը ձկուն և իր խառնւածքը փափուկ և գունատ։

Լօրտ Պայրընի միակ Փիզիքական պակասութիւնը իր ձախ ոտքն էր, որ բնականէն տձե էր, որուն հետեւանքով քիչ մը կը կաղար, ինչպէս իր երեք համբաւաւոր ժամանակակիցները — Թալերան, Սուլ և Սըր Ուոլթըր Աքօթ։ Ան միշտ այս տձեռութիւնը կը վերագրէր հօրեղբօր մը անհոգ խնամքին, բայց ձշմարտութիւնը այն է որ ինքը կաղծնած էր։ Այնքան կը նեղւէր այդ պատճառով որ ինքզինքը մարդոց ամէնադժբաղդը կը կարծէր, ամէն անգամ երբ իր ուշադրութիւնը կ'իյնար ուսքին վրայ։ Ան միշտ արգահատանքով կը խօսէր կաղերու մասին։

Լօրտ Պայրընի նկարագիրը տիպար բանաստեղծի մը կը նմանէր։ Ան բնաւ չէր հետեւեր այն օրինակներուն, որոնք ուրիշները իրենց առջեւ դրած էին, ոչ ալ կը յարմարէր ուեէ որոշ կանոնի։ Իր նկարագրի գերազանցութիւններն ու պակասութիւնները նոյն աններդաշնակութիւնն ու զանազանութիւնը ունէին ինչ որ իր գրի առնւած գաղափարները ունէին։

Երբեմն ան կ'երեւար խոհուն, դժւարահաճ, լուռ, երեւութապէս խիստ և չափազանց հպարտ։ Երբեմն ալ առոյդ,

մեղմ, կատակասէր, ուրախ, առասպելներով ու կատակներով լեցուն։ Վայրկեանի մը մէջ մէկ վիճակն միւսը կ'անցնէր։ Մինչդեռ կ'առաջնորդէր ընդհանուր խօսակցութիւնը, յանկարծ իր յիշողութեան կուգար անհաճոյ դէպք մը և անմիջապէս կը դառնար լուս և մելամաղձոտ։ Ազա իր աչքերը կը թրջէին, յուզւած ոտքի կ'ելլէր, ու կը քաշւէր իր սենեակը կամ յամր կը քալէր, ձեռքերը ետեւ կապած, սենեակին մէկ ծալրէն միւսը, առանց ամէնափոքր ուշադրութիւն անդամ դարձնելու ներկաներուն։

Միւնոյն ատեն իր բանաստեղծական զգացումը կ'արթնար, և ինչ որ գրէր այդ պահուն՝ գեղեցիկ էր և ներչնող։ Մէկ օրւան մէջ ան կ'այլափոխւէր երկու կամ երեք տարբեր մարդոց, իւրաքանչիւրը նկարագրով հակառակ միւսներուն։ Մարդասէրէ մը՝ կծծի մը, ընկերային մարդէ մը՝ մարդատեացի մը, լուրջ կղերականէ մը՝ թեթևուլիկ տղու մը կը փոխւէր ան։ Ամէնապղնիւ և ամէնաբարձր գաղափարներէն կ'իջնար ամէնաստորն ու անպատիւր։ Իր գրութիւններն ալ նոյն դրօմը կը կրէին, «Մանուկ Հարօլտը» հաւատարիմ պատկերն է մէկուն, և «Տօն Ժուան»՝ միւսին։ Լօրտ Պայրըն հրաբուխ մըն էր, որ երբեմն հանդարտ, երբեմն ժայթքուն էր, բայց միշտ կը վառէր։

Իր սիրտը բնականէն վեհանձն և կակուղ էր ուրիշներու գժբախտութեանց հանդէպ։ Աղքատութիւն, հիւանդութիւն, մտաւորական ախտեր, իր վրայ այնպիսի զգայուն տպաւորութիւն մը կը ներգործէին որպիսին վերջէն նկարեց իր ոտանաւորներուն մէջ։ Իր քսակը այդ ատեն միշտ բաց էր։ Ինչ օգնութիւն որ կընար տալ, կը փութար բաշխել։ Ան ինքնիր մէջ կը չեղոքանար եթէ ուեէ կերպով մերժէր կամ եթէ ապերախտ կամ չար վարմունքի հանդիպէր, ուր ինքը չնորհներ պարգևած էր։

Բնութեան գեղեցկութիւնները, երկնքի փոփխութիւնները, անցած սերունդներու արձանները, աւելի կը գգւէին իր միտքը քան ներկայ գիւտերու մեծագործութիւնը։

Ան ճշմարիտ անդիւցի աղնւականի մը անուս և բնական վարքն ու բարքը ունէր։ Սակայն շատեր պաղև ատարամերժ, և ուրիշներ ալ անսիրտ կը գտնէին զայն։ Այս տարբեր դատողութիւնը առաջ եկաւ իր մշտնջենապէս փոփխուղ վիճակէն և եղանակէն։ Զղուտ խառնւածքէն երբ մտային ճնշումի ազդեցութեան տակ էր կամ իր գաղափարական աշխարհին մէջ կը թափառէր, օտարականը միայն

մեքենաբար շարժող կերպարան մը կը տեսնար և ոչ թէ խսկական Պայրընը։

Թէև գեռ երիտասարդ, բայց իր փութկոտութիւնը, պատանեկութեան ճամբորդութիւնները, իր ամուսնալուծութիւնը և իր գործոն երեակայութիւնը զինքը խոհեմ ըրած և աշխարհէ ճանձրացուցած էին, այնպէս որ շատ անգամ ինքը կ'ըսէր, «Ես երիտասարդ ծեր մարդ մըն եմ»։ Տարիքուտ մարդու մը պէս կը գործէր ան։ Զգուշութեամբ և խոհականութեամբ կը պատմէր իր ըսելիքները։ Ան յորդահոս կ'սկսէր իր խօսակցութիւնը և շուտով կը գրգռւէր, ապա գետի մը պէս կ'շտապէր, անհաւասար պերճաբանութեամբ թեթեակի անցնելով կատակարանութենէ փիլիսոփայութեան և փիլիսոփայութենէ կատակարանութեան։ Բառերը երբեմն կը հոսէին լեռան հոսանքներու պէս որոնք ինքը անկարող կը թւէր արգիլել։

Ան իր բոլոր հոգին նւիրած էր այն երկրին որուն մէջ ինքը նախասահմանւած էր մեռնիլ, երկիր մը որ կ'ապրէր պատմութեան մէջ, բայց մեռած էր իր հայրենակիցներուն համար։ Խորապէս ուսումնասիրեց զայն։ Անոր արձաններէն և դիցարանութենէն քաղեց ամէնագեղեցիկ ոտանաւորները։ Անոր հովերը, անոր բնական տեսարանները, անոր հերոսներու աւանդութիւնները և ներկայ վիճակը յուղեց իր հոգին և թե տւաւաւ իր մտքին։ «Կեավուրը», «Եպիրոսի հարսը», «Ծովահէնը», և մէկէ աւելի ուրիշ ոտանաւորներ ատոնց արդիւնքն են։

Ով պիտի չհարցնէ թէ «Ինչպէս այսքան յեղյեղուկ նկարագիր մը, երբ կը գործէ իրբե ապստամբութեան մը պետ, որ այնքան կէս վայրենի առաջնորդներ ունի որքան էէրնայեան Հիսուսն գլուխներ, կարող եղած էր առաջնորդել և պահպանել զայն մինչև վերջ։» Պիտի չյուսահատէր և մեկնէր շուտով։ Անժամանակ մահը վերցուց զայն և դժւար է մեղքի համար պատասխանել։

Սակայն չմոռնանք որ մեծ ծրագիրներու մէջ երկաթի պէս հաստատ էր և փոփխսամտութիւն ցոյց չէր տար։ Այս պացուցեց շատ անգամ։ Մինչև իր մահւան օրը անընկանելի միաց իր գաղափական և կրօնական տեսութիւններուն մէջ։ Դարձեալ, աշխարհի ուշադրութիւնը կեդրօնացնելէ ետք, պիտի լքէր մեղի։ Պիտի մնա՞ր և տանէր ամէն վըտանգ և ճանձրոյթ առանց գանգատի։ Այս յայտնի եղաւ մինչև իսկ իր կարծ ժամանակին մէջ։ Ուրիշ յունասէրներ

տղայական քննադատութիւններով կը յանդիմանէին ու կը դատապարտէին մեզի, որովհետեւ մեր մէջ չէին կրնար գտնել քաղաքակրթւած կեանքի սովորական դիւրութիւնները։ Ան, ընդհակառակը, յոյնին վիճակը դիտեց փիլիսօփայի մը և զինորի մը աչքով, և որքան ուսումնասիրեց զայն նոյնքան աւելի հիացաւ անոր։ Ան զարմացաւ մեր դժւարութիւններու և քաղցի դիմանալուն։ մասնակցեցաւ մեր խաղերուն և մարմնամարզութեան։ Ան հիացեր էր որ մենք կրնանք քնանալ հաստ բրդէ տառատոկի տակ և թաց գետնի մը չոր ճիւղերուն վրայ, և միշտ պատրաստ մեր գեղջկական զէնքերով պատասխաննելու կռւի կոչին ուր որ կ'արձադանդէր մեր մօտ։

Մեր ընդհանուր վիճակը յարդանք ներշնչեց և ոչ թէ արհամարհանք իր աղնիւ սրտին մէջ։ Ատով հին Սպարտան կը յիշէր ան։ Նաւապետ Սքօթ, որու նաւով Յունաստան եկած էր, ըստ անոր թէ լաւագոյն էր իրեն Անդլիա վերադառնալ, վայելելու իր հարստութիւնն ու համբաւը և գրաւելու իր աթոռը Փառլամէնթի մէջ, քան թափելու իր արիւնը վայրենի, կռւասէր և բովիկ յոյններուն համար։ Լօրտ Պայրըն համբերութեամբ լսեց և իր միակ պատասխանը եղաւ մեղմ, հեգնական ժպիտ մը։ Թէ աղնըւականներու աղնւականը, սակայն պատրաստ էր մեղմէ մէկը դառնալու։

Թ. Գլուխ

Աւելի կը Մօտենար

Թրասիբուլոսի վէրքը շատ վտանգաւոր էր։ Ոչ միայն իր անկորնին մէջ բանտարկւած էր, այլ մեծ վախ կար որ իր աջ սրունդը պիտի անդամահատէին։ Քարլ և Լամբրոս հոգ կը տանէին անոր և միշտ իր մօտ էին։

Լօրտ Պայրընի Միսօլունկի ժամանելուն, Թրասիբուլոս խնդրեց որ ինքը պատուհանին մօտ դնեն ուրկէ կարող ըլւայ ակնարկ մը նետել այդ աշխարհահռչակ մարդուն։

Որքան խոհականութեամբ հսկեց միւսներուն խանդավառութիւնն ու ուրախութիւնը։ Ան կը տանջէր մարմնաւոր և մտաւոր ցաւերով և դժւար կը չնչէր։ Առողջութեան գեղջցիկ դոյները թռած էին իր այտերէն և թողած միայն հիւանդութեան գունատ, մաշւած և վտարող գծերը։

Այն մաքուր օդը որ ինք կը չնչէր առաջին անգամն ըլլալով կարծես, կեանք կուտար իրեն։ Աղմկող բազմութիւնը, զինւորներու շարժումը և հրացանաձգութիւնները շատ անգամ անհանգստորէն յուզեց զինքը, և փորձեց ստքի կենալ։

Իր բնակարանին տակ սրձարան մը կար, ուր սուլիացիները և ուրիշ զինւորներ, ֆիսթանէլա հագած, հաւաքւածէին թուղթ խաղալու ու՝ ծիւելու։

Թրասիբուլոս կը զւարձանար նայելով և լսելով կատակալից ակնարկները Լամբրոսին որ իր մօտ կեցած էր։

— «Ի՞նչ պատահէր է, բարեկամ Լամբրոս։ Նայիր, ինչո՞ւ համար ժողովուրդը կը վաղէ։»

Ծեր արմաթօլը պատուհանէն դուրս նայեցաւ։ «Ֆրէնկի հագուստով մէկը, խոչոր, փայլուն կոճակներով, նաւապետներէն մէկուն հետ կը քաղէ։»

— «Լօրտը չէ՞ ան,» հարցուց Թրասիբուլոս։

— «Չդիտեմ, տէր։ Ան աս կողմը կուգայ։ Դուռը կը զարնէ, մեծ մարդ մըն է։»

— «Հո՞ս եկուր։ Ո՞վ է ատ։ Դրան ձայնը լսեցի։ Շտապէ Քարլս։»

Լամբրոս շտապով աթոռներն ու կարասիները կարգի դրաւ։ Երբ դուռը զարնեցաւ, բացաւ դուռը ամբողջովին, ժպտալով, իր ձեռքերը սրաին վրայ դնելով և մինչև մէջքը ծռելով։

— «Պարոն Թրասիբուլոս,» ըստ խմբակետը, «այս անձը ֆլէչըրն է, լօրտ Պայրընի սպասաւորը։ Նամակ մը ունի ձեղի տալու, որ իրեն յանձնեւած էր Զանթայի մէջ ձեր ձեռքը հասցնելու։»

Լամբրոս մեծապէս յուղւած էր երբ իմացաւ որ այս փայլուն կոճակներով մարդը իրեն պէս սովորական ծառայ մըն էր։

Թրասիբուլոս նամակը առաւ, բայց զայն նայելէ առաջ, հարցուց անոր լօրտ Պայրընի և արևմտեան Յունաստանի վիճակը։ Անոնք քիչ յետոյ մեկնեցան։

— «Ուրեմն այդ մարդը ծառայ մըն էր, և ես այնքան յարգանք ցոյց տւի անոր,» ըստ Լամբրոս Քարլին։ «Ֆըրէնկները իրենց ծառաները իրենցմէ աւելի կը զարդարեն։ Ինչպէս կարելի է ձանչնալ, Քարլ, թէ ո՞րն է տէրը և որն է ծառան։»

Լուսանի մը աչքերով Թրասիբուլոս քննեց նամակին

կնիքը : իմ մատանիխ կնիքն է աս : իմ նշանածիս ձեռաւ-  
դի՛րն է աս : Ուրեմն Անդրօնիկէն Պարթաքասի ձեռքը ին-  
կած է,» մրթմրթաց Թրասիբուլոս ինքնիրեն, շհամարձա-  
կելով կոտրել նամակին վրայի սպանիական մոմկնիքը :  
Մինչդեռ պաղ քրտինք մը զարկաւ իր տկար մարմնին վրայ :  
— «Ի՞նչ կայ, էֆէնտի, կը տանջւի՞ս,» հարցուց արմա-  
թօլը :

— «Լամբրոս, բաց այս նամակը :»

— «Այս, էֆէնտի :»

Թրասիբուլոս առաւ զայն իր դողդոջուն ձեռքերուն  
մէջ : Նախ, նայեցաւ ստորագրութեան և բաղմիցս համբու-  
րեց զայն : Ապա սկսաւ կարդալ :

Նամակը յիշատակարանի մը չափ երկար էր, որովհետեւ  
Անդրօնիկէն ատոր մէջ նորէն պատմած էր ամէն ինչ որ  
պատահած էր իրեն, սկիզբէն մինչև վերջ : Աղջիկը կնքած  
էր նամակը այն մատանիով որը, ինչպէս գիտենք, Պար-  
թաքաս վերադարձուց իրեն Պօլսոյ մէջ, երբ ուզեց սպա-  
ցուցանելթէ անոր սիրահարը մեռած է :

— «Բարլ, հաճէ երթալ լօրտին տունը և իմ կողմէս  
խնդրել Ֆլէչըրէն որ վաղը վայրկեան մը հոս դալու շնորհ-  
քը ընէ : Եթէ կրնայ :»

Քարլը դնաց :

— «Մօտեցիր, Լամբրոս : Ժամանակ է որ քեզի վստա-  
հիմ խորունկ գաղանիք մը :»

— «Շարունակէ, տէր իմ : Դուն գիտես իմ սիրտս :»

— «Լամբապէտ Անդրօնիկոս, քու նախկին տէրդ, մարդ  
մը չէր այլ կին մը :»

Լամբրոս իր աչքերը յածեց անոր վրայ ուշադրութեամբ  
մը : Ժամանակ է որ դուն թողուս այդ պատուհանը, է-  
ֆէնտի, որովհետեւ հիմա խիստ չերմ կայ Միսօլունկիի  
մէջ :»

— «Մի նեղւիր, Լամբրոս, որովհետեւ ես ուեէ ջերմ չու-  
նիմ : Ես միայն կ'ըսեմ քեզի թէ խմբապէտ Անդրօնիկոսը  
մարդ մը չէր : Զկասկածեցա՞ր բնաւ :»

— «Ո՛չ, էֆէնտի : Ան կնոջ մը պէս վայելուչ էր, բայց  
ով գիտէր թէ ինչ կար տակը :

Թրասիբուլոս ժպտեցաւ, և քանի մը խօսքով պատմեց թէ  
ով էր Անդրօնիկէն : Ապա կոտրեց անոր նամակին այն մա-  
սը, որ կը բացատրէր արմաթօլի հագուստ հագնելու կարի-  
քը :

— ՅԱյդ դժոխային գաճաճը : Ա՛չ, եթէ միայն այդ  
ամէնը գիտցած ըլլայի, երբ զինքը տեսայ Փաթթասի մէջ :  
Մէկ հարւած մը կուտայի և գետին կը նետէի : Եւ հիմա  
փաշա մըն է ան :

Լամբրոսի ցասումը աւելի մեծ կը թւէր քան Թրասի-  
թուլոսինը :

— «Տուր ինծի դրիչ, մելան և թուղթ : Պատրաստէ  
Զանթա երթալու և իմ նշանածս հոս բերելու :»

— «Ինչպէս որ կ'ուզես, տէր իմ : Ես պատրաստ եմ  
մեռնիլ քեզի համար : Փութա լաւանալ, որպէսզի կարող  
ըլլաս շատով թողուլ Միսօլունկին : Այս տեղի օդը թոյն  
կը նմանի : Կղզիները երթալուդ պէս ամբողջովին կը լա-  
ւանաս :»

Թրասիբուլոս գրեց նամակը և նոյն այդ իրիկուն Լամբ-  
րոս մեկնեցաւ Զանթա երթալու :

### Ժ. Գլուխի

Թ օ թ ի ս և Ս ա ս

Սէրայը, ուր Միսօլունկիի կառավարիչը իր բանակակեդ-  
րոնը ունէր, կը ծառայէր իբրև թնդանօթներու պահարան-  
ներ : Հոն կը բնակէր նաև անգլիացի մեքենագէտը որ ե-  
կած էր սորվեցնելու յոյներուն : Հոս նմանապէս ըերւած  
էին հրացանագործութեան տարբեր մեքենաներ որ Լօնտոնի  
յունասէր կօմիտէն խրկած էր, և որոնք բնաւ գործածւած-  
չէին մինչև քաղաքին կործանումը :

Օրին մէկը, կէսօրին մօտ, Քարլն ու իր սուլիացի բա-  
րեկամ մը, Թօթիս անունով, դուրս գացին պատելու : Վեր-  
ջինը Պօցարիսի պղտիկ տղուն ձեռքէն բոնած կ'առաջնոր-  
դէր : Թրասիբուլոս ծեր կնոջ մը հոգատարութեան յանձ-  
նւած էր : Առաջին անգամն էր, երկար ատենէ իվեր, որ  
Քարլը դուրս կ'երթար մաքուր օդ չնչելու : Անոնք որճա-  
րան մը գացին և սուրճ մը խմեցին : Սուլիացին կատարե-  
լապէս պատւեց իր ընկերակիցը, և գրեթէ արբեցած էին  
սէրայի առջեւն անցած պահուն :

— «Ես վայրկեան մը ներս կ'երթամ թնդանօթը տես-  
նալու,» ըստ սուլիացին :

— «Արդիլած է,» ըստ Քարլ :

— «Ինծի ի՞նչ,» բացադանչեց սուլիացին։ Փափաքելով ցոյց տալ Քարլին թէ ինքը անհան մէկը չէր, յառաջացաւ յանդուգն և սիգաճեմ քայլերով դէպի սէրայը։

Գիշերապահը կեցուց զայն, բայց թօթիս ջանաց բռնի ներս մտնալ։ Տեղապահ Սաս, սկսվածիցի մը, այդ վայրկեանին վրայ եկաւ և ըստ թէ ոչ ոք չէր կրնար մտնել առանց արտօնութեան։

— «Ես կ'ըսեմ որ պիտի երթամ։ Դուն ո՞վ ես որ պիտի արգիլես զիս։»

— «Ո՛չ, չես կրնար երթալ։ Այդ է հրամանը։»

— «Դուն ծեր հաւ, կ'ըսեմ, թող որ ներս երթամ և արտօնութիւն ստանամ տիրոջմէս։»

— «Ո՛չ, ո՛չ, իմ տէրս հոս չի բնակիր, կեցիր։»

— «Կեցիր, կ'ըսեմ։ Զեռք շվերցնես, կ'ըսեմ։»

Սուլիացին այնատեն ջանաց բռնի մտնալ։ Շւետական սպան արգիլեց զայն, և, երբ տեսաւ որ ան կարեռութիւն չուաւ բարի վարմունքի մը, հրեց։

— «Ինծի՝ կը զարնես։ Հոս նայիր,» և իր ձեռքը դրաւ եաթաղանին վրայ։

— «Ո՛չ,» ըստ Սաս, «դուն ներս պիտի չերթաս,» և ինքն ալ իր սուրը քաշեց։

— «Դուն չես կրնար կեցնել զիս։ Այսպէս կը գործածեն եաթաղանը։» Ակնթարթի մը մէջ քաշեց իր զէնքը և հերքիւեան ուժով մը զարկաւ շւէտացիի ձախ թեկին։ Այսքանով գոհ չըլլալով իր աարձանակը պարպեց անոր և գետին փռեց տարաբախտ տեղապահը։

Թնդանօթաձիգ զինւորները վազեցին թօթիսի վրայ, և շատ մը վէրքեր տալէ ետք, յաջողեցան բռնել և բանտարկել զայն, Քարլին և Պօցարիսի տղուն հետ մէկտեղ, սէրայի մէջ։

Միւս սուլիացիները այս լսելնուն պէս, հոն վազեցին, և ընդհանուր կոիւ մը պիտի սկսէր, եթէ թօթիս արձակւած չըլլար։

Մեքենագէտները ասոր վրայ, խումբով վազեցին լորտ Պայրընի տունը։ Քարլը բերելով արտօնութիւն պահանջեցին Յունաստանը թողելու և անմիջապէս Սնդլիա վերադառնալու։ «Մենք եկանք գործելու և ծառայելու Յունաստանին կամ գոնէ մեռնիլ կռւելով թիւրքերուն դէմ, բայց ոչ թէ սպաննելի այս կերպով։»

— «Իրաւունք ունիք, և ես հիմա կարգադրութիւններ

կ'ընեմ սուլիացիները հեռացնելու Միսօլունկիէն,» ըստ Լօրտ Պայրըն։ «Անոնք տեղին անէծքն են։ Քանի մը օր ևս և մենք հանգիստ կ'ըլլանք հոս։»

— «Տէր իմ, մենք օր մը իսկ չենք կենար այս վագրերու որջին մէջ,» ըստ սարսափահար մէքենագէտը։ «Հարցուր այս մարդուն և տես թէ ինչպէս, վայրկեանի մը մէջ, թօթիս սպաննեց Սաս։»

— «Ո՞վ ես դուն,» հարցուց լորտ Պայրըն Քարլին։

— Ես պարոն թրասիբուլոսի ծառան եմ, որ կռւեցաւ Մարկոս Պօցարիսի մօտ։»

— «Ո՞րն է իմ տէրս, որ համբաւաւոր է իր տաղերուն համար,» լուեցաւ կնոջ մը ձայնը։ Նոյն վայրկեանին երեցաւ օր։ Ու——, նամակ մը բռնելով իր ձեռքին մէջ։

— «Է՛հ, հո՞ս ես իմ փոքրիկ Քարլը, և պարոն թրասիբուլոն ալ։ Ցոյց տուր իմ տէրս, որ կարողանամ պարոն թրիլօնիէն նամակ մը տալ իրեն։»

Պայրըն առաւ նամակը որ արդարե իտւարտ թրիլօնիէն էր, որ, փափաքելով զւարձացնել բանաստեղծը, օր։ Ու——ն խրկած էր անոր՝ երկար նկարագրութիւնով մը։

Դժբախտաբար աղջիկը այս տարօրինակ էակը գտաւ այն վայրկեաններէն մէկուն մէջ երբ զայնու էր և այնքան բարկացած սուլիացիներուն հետ, որ, նամակին առաջին երեսը աչքէ անցնելուն և անոր պարունակութեան մասին գաղափար մը առնելուն պէս, բարկութեամբ մը գոցեց զայն, և իրեն դառնալով, ըստ, «Ուրիշ օր մը գալու շնորհը ըրէք ինծի, որովհետեւ հիմա շատ զբաղւած եմ։»

Օր։ Ու։ ի դէմքը տհաճութիւն ցոյց կուտար։ Պայրընի և մեքենագարներու վրայ յանդուգն ակնարկ մը նետելէ ետք, դուրս գնաց գայթակղած երկոյթով մը, և Քարլին սպասեց վարի փողոցը։

Միսօլունկին սրտանց ցաւակցեցաւ տարաբախտ Սասին վրայ։ Հանդիսաւոր յուղարկաւորութիւն մը կատարեցին, և բազմաթիւ բնակիչներ հետեւեցան անոր ածիւններուն։ Այսպէս ըրին նաև Սուլիացիները՝ խումբով և բոլորովին զինւած։

Նոյն այդ իրիկունը մեքենագարները մեկնեցան Յօնիական կղզիները, կանխիկ առնելով իրենց երկու շաբաթավճարները, թէև լորտը շատ ջանաց վար դնել զանոնք։

Այս խոռվութիւնները խիստ զային կացութեան մը մէջ դրին Պայրընը։ Զանաց սակայն լաւ վարւիլ սուլիա-

ցիներու հետ որքան որ կրնար, և անոնք խորհելով թէ իր հարստութիւնը անսպառ էր, օրէ որ մեծցուցին իրենց պահանջները, շարունակաբար հաւաքւելով իր պատուհաններուն տակ : Վերջապէս, յայտարարեց որ ինքն ալ պիտի ձգէր Յունաստանը եթէ այս անտանելի լեռնականները քաղաքէն չմեկնէին : Անոնք կոստանդին Պօցարիսի հրամանատարութեան տակ Խրկւեցան դէպի արևելք : Բայց անոնք ճամբայ չելան մինչև որ լորտը իր գրալանէն չվճարեց երեք հազար սպանիական տոլար : Այնքան գրգռւած էր մտաւորապէս, որ փետրւար հինգին մինչդեռ իր մարդոցմէ մէկուն հետ կը խօսէր, լուսնոտ յարձակումի մը ենթարկւեցաւ, որ ժամներ տևեց :

Քարլ իր բնակարանը կը վերադառնար, երբ օր . Ռ—— բռնեց իր թեէն :

— «Ո՞վ էր ան որ նամակը բացաւ, Քարլ : Ա՞ս էր լորտը :»

— «Այո՛, օր . Ռ—— :»

— «Այդ կազ մարդը այդքան տաղեր գրած և այդպիսի կեանք մը վարած է : Այդպէս ցոյց չի տար ան : Իրաւ, ո՞ւր է պարոն Թրասիբուլու :»

— «Հիւանդ է ան, իր անկողնին մէջ :»

— «Հիւանդ : Ի՞նչ է պատահեր իմ փեսիս :»

— «Ան վիրաւորւած էր Քարրէնիսի մէջ, և անկէ իվեր չի լաւանար :»

— «Ո՞ւր է ան :»

— «Սէրայը :»

— «Երթանք շուտով տեսնանք : Ինծի այսակէս վերաբերելին ետք, ես գիտէի ինչ կ'ընէի իրեն, բայց քանի որ Վիրաւորւած է, չեմ վնասեր զինքը :»

— «Դուն չես կրնար տեսնալ զայն այսօր : Շատ հիւանդ է, և իր նշանածը կ'ակնկալէ Զանթայէն :»

— «Իր նշանածը : Ո՞վ է իր նշանածը :»

— «Անդրօնիկէն :»

— «Անդրօնիկէն : Աստւածածին : Իմ նշանածս ալ Անդրօնիկոս կը կոչւէր :»

— «Քու նշանածդ անոր նշանածն է : Քու նշանածդ կին մըն էր և ոչ թէ մարդ մը : Այս ամէնը դուն պիտի հասկնաս քանի մը օրէն, օր . Ռ—— :»

— «Հոս նայէ, Քարլ : Զգուշ եղիր կատակներուդ մէջ :» Սուլիացին թեթև բռունցք մը տւաւ Քարլի կողքին :

— «Ես կատակ չեմ ըներ,» ըսաւ ծերունի հունգարացին, խնդուքով մը :

— «Եկուր, երթանք Թրասիբուլոսին :»

— «Այսօր չես կրնար տեսնալ զայն, տիկին, վաղը :»

— «Հայտէ, փոքրիկ Քարլս տագրս չեմ կրնար տեսնալ : Շատ լաւ : Դուն կին մը գտած ես որ չես կրնար խարել : Անոր ձեռքէն բռնելով, բռնի, կամայ ակամայ ըստիպեց որ առաջնորդէ Թրասիբուլոսի բնակարանը :

### ԺԱ. ԳԼՈՒԽ

ՕՐ. Ռ—— ՄԻՍՈԼՈՆ ԿԻՒ ՄԷ Ճ

Քառասուն օր անցած էր արդէն Լամբրոսի իթակիայէն Անդրօնիկէն բերելու համար ճամբայ ելալէն իվեր : Անդրօնիկէն անմիջապէս պատասխանած էր իր սիրահարին ըսելով որ ինքը Յօնիական նաւով մը պիտի մեկնէր կղզիէն յաջորդ օրը արմաթօլին հետ ուղղակի Միսօլունկի :

Թրասիբուլոս օրէօր կ'սպասէր անոր, բայց մինչդեռ ժամանակը կ'անցնէր, և ոչինչ չէր լսեր, սկսաւ սաստիկ անհանգստանալ : Ինքը գիտէր որ Յօնիական կղզիներու և Յունական մայր ցամաքին մէջտեղի ծովը գրաւած էր թշնամի նաւերով, որոնց քիչ մնաց ձեռքը պիտի իյնար լօրտ Պայրըն, ինչպէս ինկած էր իր բարեկամ, կոմս կամպան : Ան ես աւելի յուղւած էր լսելով որ իր ծառան, Քարլը, ընկերացած էր սուլիացին որ սպաննեց Սասը :

Մինչդեռ ծանրապէս հիւանդ էր Թրասիբուլոս և կը չարչըկւէր այս անձկութիւններով, անմիջապէս դուռը բացւեցաւ աղմուկով, և օր . Ռ—— ներս սպրդեց և նետեց ինքզինք անոր բազուկներուն մէջ . «Պարոն Թրասիբուլո՞ս, իմ պարոն Թրասիբուլո՞ս, իմ տա՞գրս, այդքան սարսափելի վիրաւորւած ես :»

— «Օ՛Ր. Ռ—— : Ինչպէս եկար Միսօլունկի, մըմնջեց զարմացմամբ :

— «Համբերէ և ես քեզի կը պատմեմ ամէն բան, պարոն Թրասիբուլոս : Մեզ անձաւին մէջ թողելէդ ետք, ես ակռայ ու եղունդ դարձած էի պարոն Թրիլօնիին հետ : Օտիսկնս, որ նշանած էր զայն իր քրոջ, Թարսիցային, կատաղած էր տեսնալով թէ որքան զիս կը նախընտրէր Թրիլօնին :

ի՞նչ ըրաւ ան, ուրեմն, Մավրոքօրտաթոսէն չորս թնդանօթները առնելուն պէս, և ի՞նչ թնդանօթ, Աստածածին, տնկեց զանոնք անձաւին բերանը, ուր թևաւոր սատանաներն անգամ չէին հասներ: Հիմա ինչպէս կը վարւի ինծի հետ: Ան իր հետ առած կուրասն ու Թրիլօնին կ'շտապէ Աթէնք: Ա՛հ, պարոն Թրասիբուլոս, եթէ տեսնայիր անգլիացին: Ան ուզեց զիս իր կինը ընել և ես բոլոր յոյսերս էքած էի քու եղբօրմէդ, բայց մի բարկանար: Դուն պիտի լսէիր ինծմէն իբրև տիկին Թրիլօնի: Իմ բնութիւնս այսպէս է, և քու եղբօրդ կողմը կեցայ: Թրիլօնին Աթէնքէն մեկնելէն առաջ ինծի նամակ մը տւաւ տիրոջ Պայրընին յանձնելու: Բայց ի՞նչ բիրտ մարդ մըն է ան: Հարցուր Քարլին թէ ինչպէս վարւեցաւ ինծի հետ երբ նամակը տւի իրեն:

— «Եւ հիմա Միսօլունկի պիտի մնա՞ւ:»

— «Անչուշտ պիտի մնամ: Որքա՞ն փոխւած ես: Պատմէ ինծի թէ ինչպէս վիրաւորւած ես: Ես լսեցի թէ ինչպէս կոտորած ես թիւրքերը Քարբինիսի մէջ:»

Թրասիբուլոս պատմեց օր. Ռ——ին Քարբինիսի արշաւանքի մասին, և յետոյ Անդրօնիկէի և Տիամանթօյի, աւելցընելով թէ ինքը ամէն վայրկեան կ'սպասէր իր նշանածին:

Նախ օր. Ռ—— չհաւտաց անոր: Ապա, երբ Թրասիբուլոս կարդաց իրեն երկար նամակէն մաս մը, ուր Անդրօնիկէն կը պատմէր իր բոլոր փորձութիւնները, և մանրամասնօրէն կը նկարագրէր իր Քօրիկեան անձաւի կենցաղը, օր. Ռ—— կարմրեցաւ և սկսաւ խոկալ: Ոտքի ելաւ և մօտեցաւ պատուհաններէն մէկուն, ուր երկար ատեն անշարժ մնաց: Յետոյ մնաս-քարով մաղթեց Թրասիբուլոսին, շատ պաղ, և գնաց ու չվերադարձաւ:

Օր. Ռ—— ինքնատիպ նկարագիր մըն էր: Իր խօսակցութեան, գործին ու ամբողջ վարք ու բարքին մէջ այնքան անկիրթ էր որքան վազող ջուրը, բոլորովին տգէտ քաղաքավարութենէ, կեղծաւորութենէ: Երկար ատեն աղջիկը կորսար էրիկ մը, կ'ուզէր մէկը որ աւելի երիտասարդ ըլլայ, աւելի լաւ ընտանիքէ մը, աւելի լաւ տեսքով և նաև աւելի հարուստ քան ինքը: Ուեէ օտարական, որ կը վայելէր այս առաւելութիւնները, որ եկած էր Քօրիկեան անձաւը, կը գրգռէր աղջկան սիրտն ու փափաքները: Արդէն իր յոյսերը Անդրօնիկոսի, Թրասիբուլոսի և Թրիլօնիի մասին ցնդած էին: Օրիորդը որոշեց պաշարել լորտ Պայրընը,

Թրիլօնին այնպիսի նկարագրութիւն մը տւած էր անոր իր բարեկամի մասին, և ներկայացուցած էր զայն իրը այնքան դիւրաւ սիրահարւող որ օրիորդը արդէն մեկնած էր անձաւէն ինքզինք լորտին ծանօթացնող նամակով մը: Ինքը համոզւած էր որ քանի մը օրէն կրնար սիրաշահիլ այս համբաւաւոր և ամէնահարուստ մարդուն սիրտն ու ձեռքը:

Իր առաջին ընդունելութիւնը, ինչպէս գիտենք, քիչ մը պաղ էր, բայց օրիորդը ոչ մէկ կերպով չվարանեցաւ: Քանի մը օր ետք դարձաւ լորտ Պայրընի բնակարանը: Փոխանորդ Սասի եղերական մահը և սուլիացիներու անկարգութիւնը, հիւանդ ըրած էին զինքը, այնպէս որ ոչ ոք չընդունեց: Լօրտին ծառան, Ֆլէչըր, առաջնորդեց օրիորդը Հիւսէյնայի սենեակները:

Այս Հիւսէյնան մայրն էր գեղեցիկ Հատիճէին ութը տարեկան աղջկան, որուն համար լորտ Պայրըն այնքան գութցոյց տւաւ: Մանկան ընտանիքի մեծ մասը սպաննւած էին: Լօրտ Պայրըն իր որդեգրած աղջիկը կը կոչէր, և մտադրեց Անգլիա իր քրոջ տիկին Օկիւսթայի քով խրկել զայն մեծցընելու, և իր Ատա աղջկան ընկերուհին դառնալու:

Այս սենեակներուն մէջ կային այդ ատեն մօտաւորապէս քսան տաճիկ կիներ, ամէն տարիքով և շատերն ալ մեծ գեղեցկութիւնով: Անոնք այդ օրը եկած էին խնդրելու լորտին որպէսզի իր աղջեցութիւնը գործածէ յոյն իշխանութիւններուն, որ երենք կարող ըլլան մեկնիլ Միսօլունկիէն, ուր անոնք ուեէ խառնակութեան մը զոհերը դառնալու մշտնջենական սարսափին մէջ էին:

— «Եւ ըսե՞լ կ'ուզես թէ իմ տէրս այսպիսի հարէմ մը ունի, աղջակեց սուլիացին, տաճիկ կիներուն ակնարկ մը նետելուն պէս: «Ո՞րն է ձեր հանըմը հոս, հարցուց: Հիւսէյնան վեր կեցաւ և աղջեց որ աւելի մեղմ խօսի, քանի որ լորտ Պայրըն քիչ մը հիւանդ էր:

— «Ես կը նախընտրեմ առանց էրիկի մնալ ամրող կենացս մէջ քան ամուսնանալ անգլիացու մը հետ, որ երեսուն հատ թիւրք կին ունի: Ամօ՞թ այդ մարդուն:»

Արհամարհական նայւածք մը նետելով տաճիկ կիներուն, որոնք անգղի մը ներկայութենէն սարսափած աղաւնիներու կը նմանէին օրիորդը գուրս գնաց և մեծապէս յուսահատած շուտով վերադարձաւ Քօրիկեան անձաւը:

ԺԲ. ԳԼՈՒԽ

Լ օ ր տ Պ ա յ ր ը ն ի Մ ա հ ը

Թրիլօնիի միջոցաւ Օտիսես կը ջանար իր կուսակցութեան կապել Պայրընը : Վերջապէս ան զգաց որ ոչ մէկ կերպով չէր կրնար քաշել աղնիւ յունասէրը Միոլունկիէն : Ապա, քանի որ մեծ փափաք մը ունէր անոր հետ ծանօթանալու, որովհետեւ Անգլիոյ մէջ համաձայնւած փոխառութիւնը շուտով Յունաստան հասնելու վրայ էր, Թրիլօնիէն ստիպղական նամակներ խրիեց հրաւիրելով թէ Մավրօքօրտաթոս և թէ Պայրըն Սալօնայի խորհրդաժողովին ներկայ գտնւելու :

Այս ժողովին նպատակն էր հաշտեցնել արեելեան և արեմտեան Յունաստանի առաջնորդները : Այսպէս, միջոցներ կարելի էր հնարել միացնելու բոլոր մասերը, մարելու վէճերը Պէլօպօնէսի մէջ և կասեցնելու Եղիպատոսի Իպրահիմին ակեղ արշաւանքը :

Կօրտ Պայրըն քիչ մը լուսացած էր, և սկսած էր ձիով կարծ ճամբորդութիւններ ընել, երբ քաղաքական ուրիշ խըսովութիւններ նորէն խանգարեցին իր առողջութիւնը, և անկողին ձգեցին զինքը : Երբ նամակները եկան ինքը և Մավրօքօրտաթոս որոշեցին ճամբայ ելլալ՝ առողջանալուն պէս :

Կօրտ Պայրընի վիճակը շարունակաբար կը լաւանար, բայց տկարութենէն այնքան տարակեդրօն և մաղձոս էր, որ գրեթէ անտանելի դարձած էր իր շուրջը գտնւողներուն : Ան գէշ մեծցած և կռւասէր տղու մը կը նմանէր : Ինքն իսկ կ'զգար աս և շատ անգամ ներողութիւն կը խնդրէր անոնցմէ որոնց հետ գէշ վարւած էր : Ոչ մէկ բան այնքան կը սիրէր որքան ձի հեծնելը որ նպաստաւոր կը թւէր իր առողջութեան :

Ապրիլ իննին, հեծաւ իր ձին և Միոլունկիէն դուրս գնաց : Շատ լուրջ էր ան և մտազբաղւած ծրագրւած խորհրդաժողովի մտածումներով և շատ մը ուրիշ ծրագիրներով :

Արդէն քաղաքին պատերէն շատ հեռացեր էր, երբ երկինքը սկսաւ մթադնել և թեթև անձրեւ մը գալ :

Իր գլուխը խոնարհած էր կուրծքին վրայ, այնպէս որ ուշադրութիւն չդարձուց, թէկ ձին իր քայլերը արագացուց որոտումներուն պատճառով : Քիչ վերջ անձրեւ սաստ-

կացաւ, և շուտով սկսաւ հեղեղել : Բանաստեղծը ապա ետ դարձաւ և Միոլունկի արշաւուց :

Միւնոյն ատեն յեղյեղուկ Սպրիլը փայլեցաւ գարնանային արևով : Անձրեւ գագրեցաւ, և լորտ Պայրընի թրջածմարմինը քաղցր զգայութիւն մը կրեց միջօրէի տաքուկ ճառագայթներուն մէջ :

Վերադարձաւ իր բնակարանը այն յամը քայլերով որոնցմով մեկնած էր անկէ քանի մը ժամ առաջ : Իր հագուստները չորցած էին իր տկար մարմնին վրայ :

Այդ նոյն իրիկունը քանի մը բարեկամներ եկան իր սենեակը : Անոնք բազմոցին վրայ երկնցած գտան զայն, որ կը տառապէր ջերմէն և քիչ մըն ալ յօդացաւէն : Նախ դւարթէր, բայց աստիճանաբար աւելի խոհուն ու լուռ դարձաւ :

— «Ի՞նչ բանի վրայ կը խորհիք, տէր իմ : Ինչո՞ւ այդքան մելամաղձոտ էք,» հարցուց բժիշկը :

— «Ոչինչ : Կը մտածեմ միայն մարգարէութեան մը մասին որ գնչու մը ըրաւ ինծի երր տղայ էի :»

— Արաւու ի՞նչ էր !

— «Երբ Սկսվախ էինք, մայրս որ մեծ հաւատք կ'ընծայէր ձևնակամայութեան և աստղաբաշխութեան, հարցուց գնչուի մը, որ համբաւաւոր էր իր գուշակութիւններուն համար՝ թէ ինչ պիտի ըլլար իմ ապագասու : Զեռքերուս մէջ ուշիւով քննութիւն մը կատարելէն ետք, նայեցաւ ինծի, և տպաւորիշ ձայնով մը ըստաւ, «Զգուշացիր, երիտասարդ լօրտ, երեսունընթը տարիէդ : Զգուշացիր : Հիմա, ճըշմարտութիւնը խօսելով, պարոններ, գժւար է մարդու մը գիտնալու թէ ինչ բանի պէտք է հաւտայ և ինչ բանի պէտք չէ հաւտայ : Ես շատ մը պատճառներ ունեցած եմ ասկէ առաջ մեռնելու, և շատ մը ուրիշ պատճառներ ալ միւս կողմէն չմեռնելու : Օրինակի համար, թէկ պիտի խնդաք, ես ուրբաթ և շաբաթ օրերուն վրայ կը նայիմ իրերեւ անբախտ օրեր : Մինչև հիմա ամէն ինչ որ ձեռնարկած եմ այս օրերու մէջ բնաւ լաւ եղած չէ : Բայց իմ տեսածներով չէ միայն որ կը դատեմ : Խորհեցէք իմ Շէլլի բարեկամիս մասին : Քանի անգամ ան ըստաւ ինծի, «Ես ջուրի մէջ պիտի մեռնիմ՝ և չէ՞ որ քիչ առաջ ծովու ալիքներուն մէջ թագւեցաւ :»

Հիւրերը իրարու նայեցան, և ոչինչ չըսին իր գաղափարներուն հակառակ, վախնալով գրգռել իր ջղայնուուն:

Թիւնը : Անոնք միայն փոխեցին խօսակցութիւնը, և շուտով մեկնեցան հանգիստ թողելու զայն :

Խորունկ քնացաւ լորտը, թացջուր քրտինքներու մէջ և տոչորւած այրող ջերմով :

Հետևեալ օրը տառապեցաւ ոսկորներուն և գլխուն ետեի մասին մէջ եղած ցաւէն : Սակայն նորէն ձի հեծնալէ չհրաժարեցաւ :

Վերադարձին աւելի դէշ զգաց, որովհետև թամրը թացէր անցած օրւայ անձրեէն : Նորէն ջերմոտ քուն մը քնացաւ և հետևեալ օրը իր հիւանդութիւնը աւելի լուրջ կերպարանք ստացաւ :

Տքթ. Պրունօ փափաքեցաւ արիւն առնել, բայց ան զգւանքով մերժեց և իր հաւատարիմ ֆլէչը վազեց Տքթ. Միլինճէնը բերելու :

Այդ բժիշկն ալ եկաւ և միւնոյն առաջարկը ըրաւ, թէ և աւելի մեղմ :

— «Ես չեմ ուզեր,» պատասխանեց լորս Պայրըն, բարկութեամբ : «Իմ բոլոր նախապաշարումներուս ամէնէն զօրաւորը արիւն առնելուն դէմ է : Մայրս, երբ կը մեռնէր, երդում ընել տւաւ ինծի իր մահւան անկողնյն մօտ թէ ես բնաւ պիտի արիւն չառնեմ : Ասկէ զատ, տքթ. Ռէյտը չէ՞ որ իր գրութիւններուն մէջ կ'ըսէ, թէ աւելի քիչ ջարդ կ'ըլլայ նիզակով քան նշտրակով, այդ փոքրիկ գործիքը ահարկու չարութիւններու :»

— «Զեր դիտողութիւնները, տէր իմ, անոնց համար է, որոնք ջղային թոյլդրութիւն մը ունին, բայց ոչ անոնց համար որոնք ջերմէն կը տառապին,» պնդեցին բժիշկները :

— «Եւ ո՞վ է ջղայնոտը, եթէ ոչ ես : Կը կարծէ՞ք որ ձեր խօսքերը զիս չեն ակնարկեր : Ջղայնոտ անձէ մը արիւն առնելը նոյնն է, ինչ որ թուլցնելը նւագարանի մը թելերը որոնց եղանակը կէս մարած է պէտք եղած թըրթումի պակասովը : Այդքան հիւանդ ըլլալէս առաջ պիտի տեսնաք թէ ինչ յուզեած վիճակի մէջ եմ : Եթէ արիւն առնէք ինծմէն, վստահաբար պիտի մեռցնէք զիս : Էրէք ինծի ինչ որ կ'ուզէք, միայն թէ արիւն մի առնէք : Ես շատ ջերմեր ունեցած եմ կեանքիս մէջ, և մանաւանդ պատանեկութեան ատեններս, երբ ես աւելի կորովի էի և աւելի առատ արիւն ունէի, բայց լաւացայ առանց արիւն առնելու : Այս անգամ ալ պիտի հետեւիմ իմ սիստէմիս : Երկու բժիշկները իրարու նայեցան, քանի մը խօսք փո-

խանակեցին ցած ձայնով, և նորէն խօսեցան : «Տէր իմ, մէկ խոստում մը կուտա՞ն մեզի :»

— «Ի՞նչ :»

— «Եթէ վաղը աւելի գէշ ըլլաս, այլևս չվարանիս արիւն առնել տալ :»

— «Շատ լաւ, կը խոստանամ : Կը յուսամ թէ պիտի լաւանամ դեռ,» ըսաւ լորտ Պայրըն հեգնական ժպիտով մը, գոցելով իր աչքերը : Քիչ ետք աւելցուց, «Տօքթօր, վախնամ աչք ըրած են զիս : Կեանքիդ սիրուն, տես թէ տգեղ ծեր վհուկ մը շես կրնար գտնալ որ գայ քննէ զիս : Ես վստահ եմ որ չար աչք ինկած է վրաս :»

— «Տէր իմ, դուք կ'ամշցնէք և կը խնդացնէք զիս :»

— «Շատ լաւ : Ուզածնուդ չափ խնդացէք : Բայց վաղը ինծի բերէք ամէնածանօթ վհուկը : Ես կ'ուզեմ գիտնալ թէ իմ յանկարծական հիւանդութիւնս խսկապէս վհուկութենէ չէ :»

Բժիշկները քաշւեցան :

— «Ֆլէչըր :»

— «Տէր իմ :»

— «Կը վախնամ որ այս բժիշկները չեն հասկնար իմ հիւանդութիւնս :»

— «Տէր իմ, ուրեմն ուրիշ բժիշկի մը խորհուրդը առնենք : Թող որ անմիջապէս տքթ. Թովմասին ետեէն մարդխրկեմ, իթակիա : Ան դիտէ քու կազմդ և այնքան ատեն քեզի հոգ տարած է Մալթայի մէջ : Ասկէ զատ ան աւելի լաւ կը հասկնայ Միսօլունկիի կլիմայէն քան ասոնցմէ ուեէ մէկը :»

— «Զէ, չէ դեռ : Ասոնք ինծի կ'ըսեն որ պաղ առած եմ, թէ հասարակ պաղ մըն է որ հազար անգամ յարձակած է կեանքիս վրայ ասկէ առաջ :»

— «Տէր իմ, քսան տարիէ իվեր քեզի հետ եղած եմ, բայց բնաւ չեմ յիշեր այսպիսի պաղ մը,» պատասխանեց հաւատարիմ ծառան :

— «Ո՛չ ալ ես կը յիշեմ, ֆլէչըր : Ո՛հ, Աստւած իմ, որքա՞ն տաք եմ :»

Լօրտը առաւ դեղը որ բժիշկը պատւիրած էր, և այդ իրիկուն աւելի հանգիստ քնացաւ :

Տքթ. Միլինճէն հետեւեալ առտուն կանուխ վերադարձաւ : Հետը բերաւ վհուկ մը, որուն սորվեցուցած էր թէ

ինչ պիտի ըսէ , բայց տեսնալով որ Պայրընը մոռցած էր այդ ,  
ներս շրերաւ գայն :

— «Է՛կ' , ես շատ աւելի լաւ եմ այսօր , տօքթօր : Քիչ  
առաջ տքթ . Պրունօն հոս էր , և տեսաւ որ իմ արիւն առ-  
նելուս պէտքը չկար : »

— «Բազկերակդ կուտանս ինծի , տէր իմ : »

— «Տես : Շատ աւելի լաւ չե՞մ : »

Բժիշկը երակը բռնեց մէկ ձեռքով և ժամացոյցը միւ-  
սովք : Համրեց բարախումները , և իր դէմքը շատ ծանրա-  
ցաւ :

— «Ինչպէս կը գտնես զիս , տօքթօր : »

— «Քիչ լաւ : Ինչ որ զիս կը վշտացնէ այնքան խորա-  
պէս , այն է , տէր իմ , որ դուք այդքան անհոգ կերպով կը  
խաղաք ձեր կեանքին հետ : »

— «Ի՞նչ ըսել կուզես : »

— «Ձեր անհասկնալի զգւանքը արիւն առնելու դէմ ,  
շատ թանկագին ժամանակ կորսնցնել տւած է մեզի : Մենք  
կը յուսայինք միայն քանի մը ժամ երկարել ձեր կեանքը ,  
տէր իմ , և հիմա այդ իսկ յանձն չեմ առներ երաշխաւորել ,  
բայց եթէ թոյլատրես մեզի արիւն առնելու քեզմէ անմի-  
ջապէս : Ոչ տքթ . Պրունօն և ոչ ալ ես պատասխանատու  
ենք հետեւանքին : Դուն պիտի ըսես թէ հոգ չես ըներ  
կեանքիդ համար : Ճշմարիտ է , բայց ո՞վ կրնայ երաշխա-  
ւորել թէ հիւանդութիւնդ . անմիջական մահ պիտի բերէ  
քեզի : Կրնայ յանկարծակի փոխել իր ընթացքը և յարձա-  
կիլ ուրիշ մասերու վրայ : Կրնայ ուղեղի խանդարում ա-  
ռաջ բերել , և դուն կը կորսնցնես տրամաբանութիւնդ :

— «Ի՞նչ ըսել կ'ուզես , տօքթօր , ըսաւ Պայրըն . կէս  
վեր կենալով : Իր տկարութիւնը կամ աւելի լաւ իր նախա-  
պաշարումը , բժշկւած կը թէք մէկէն : «Թէ ես պիտի  
խենթենամ , գիտեմ որ անձնասպան կ'ըլլամ այդ ուղղու-  
թեամբ երթալս գիտնալուս պէս : Եկուր , սակայն , աւել  
ցուց բարկութեամբ : «Ահա բազուկս , դուք դիւային մսա-  
մորթներ , ուղածնուդ չափ արիւն առէք : Բայց ատով գո-  
հացէք : Զեզի հազար անգամ չըսի՞ թէ պիտի մեռնիմ ես  
երեսունընթներորդ տարին : Հիմա չէ՞ք հաւտար գնչու-  
ներուն : »

Իր արիւնը շատ մթագոյն էր , և հոսումը քիչ մը թե-  
թեռութիւն բերաւ : Ընդհակառակը , իր ջերմը սաստկացաւ  
հետեւալ գիշերը և ուժասպառ եղաւ :

Յաջորդ օրը երկու անգամ կէսօրէն առաջ և անգամ մը  
կէսօրէն ետք արիւն առաւ : «Այնքան գոյնը նետած էր  
ան , կ'ըսէ ֆլէչըր , որ գետին պիտի իյնար , եթէ իմ բա-  
զուկներուս մէջ չըռնէի զինքը : »

— «Թաց լաթ դրէք մշտնջենաբար իր գլխուն վրայ , »  
ըսաւ տօքթօրը ֆլէչըրին , «և սպեղանիներ իր ոտքերուն : »

— «Երկո՞ւ ոտքերուս ալ , » հարցուց Պայրըն :

— «Ծունկերէն վեր , ներսի կողմը , աւելցուց բժիշկը ,  
ժպտալով : »

— «Շատ լաւ : — Քանի կ'ապրիմ , չեմ թոյլատրեր ունէ  
մէկուն , իմ կաղ ոտքս տեսնալու , աղաղակեց հիւանգը ,  
բռնաղբօսիկ ժպիտ մը բերելով իր գունատ շուրթներուն  
վրայ :

— «Ես կրնամ քնանալ , ֆլէչըր , և դուն գիտես որ ես  
երկար գիշերներէ իվեր աչքերս գոցած չեմ : Ես մեռնելէ  
չեմ վախնար : Ես պատրաստ եմ , աւելի պատրաստ քան որ  
ուրիշներ կը խորհին : »

— «Վախ չկայ այդ մասին , աէր իմ , » ըսաւ դժբախտ  
ֆլէչըր , սրտաբեկ :

Հետեւալ օրը խորհուրդներու փոխանակում մը տեղի  
ունեցաւ իր երկու բժիշկներուն , տքթ . Ղուկաս Պայասի և  
Ֆրէյպըրի միջև : Անոնց գաղափարները չհամաձայնեցան  
սկիզբէն , բայց երկար վիճաբանութենէ ետք , տքթ . Պրունօ  
և Պայաս համոզեցին միւսները և հակաղղացաւ դեղ մը տը-  
ւին լօրտին :

— «Զիս փրկելու ձեր ջանքերը ընդունայն են վախնամ :  
Ես պէտք է մեռնիմ : Իմ ստացւածքս , իմ մտաւորական  
ուժերս , իմ բոլոր ունեցածս զոհաբերած եմ անոր : Թողէք  
ձեզմէ շնոհք մը իննդրեմ . մի թողուք որ աճիւններս Անդ-  
լիա տանին : Թող իմ ոսկորներս հոս փտտին : Թող զիս  
թաղեն յոյն երկրի առաջին հանդիպած անկիւնը , առանց  
հանդէսի ու աղմուկի : »

Քիչ մը ետք , իր ծառային դառնալով , ըսաւ . «Կը վախ-  
նամ , խեղճ ֆլէչըրս , թէ դուն պիտի հիւանդանաս գիշեր  
ցորեկ անքուն մնալով : »

— «Ես պիտի չթողում քեզ , տէր իմ , մինչև որ լաւա-  
նաս : Բայց կ'աղաչեմ , տէր իմ , թող որ մարդ խրկեմ  
տքթ . Թովմասի ետեւէն , իթակիա : »

— «Խրկէ , բայց չուտով խրկէ : Կը ցաւիմ որ չթողուցի

աւելի շուտ խրկէիր։ Ես վատահ եմ որ այս բժիշկները չեն գիտեր թէ ինչ է իմ ցաւս։

Ֆլէչըր դուրս գնաց։ Կատարեց իր տիրոջ հրամանը և վերադարձաւ սենեակ։

— «Խրկեցի՞ր, ֆլէչըր։»

— «Այս՛, տէր իմ։»

— «Հաւ ըրեր ես, որովհետեւ կ'ուզեմ գիտնալ թէ ի՞նչ է իմ ցաւս։ Ես սկսած եմ վախնալ թէ բաւական հիւանդեմ։ Թերեւս յանկարծակի պիտի մեռնիմ, ֆլէչըր։ Ուստի կ'ուզեմ քանի մը որոշումներ տալ քեզի, որ կը հաւտամ թէ պիտի հետեւիս քու սովորական հաւատարմութիւնով։»

— «Տէր իմ, այդ քու դազափարդ է միայն, վտանգ չկայ։»

— «Ո՛չ, ո՛չ. Ես գրեթէ վախճանիս մօտ եմ։ Պէտք է ամէն բան պատմեմ քեզի առանց ժամանակ կորսնցնելու։»

— «Թող որ թուղթ և մելան բերեմ, տէր իմ։» ըստ ֆլէչըր, սարսափած այն գունատութենէն որ կը տարածւէր անոր գունատ երեսին վրայ։

— «Ո՛չ, ո՛չ, Աստւած իմ։ Ժամանակ կը կորսւի։ Մենք ժամանակ չունինք։ Ես վախճանիս մօտ եմ, ֆլէչըր։ Լսէ՛, լսէ՛, իմ խեղճ, սիրելի զաւակս, իմ սիրանուշ Ատա, ո՛վ, Աստւած իմ, եթէ միայն կարող ըլլայի տեսնել զայն։ Իմ օրհնութիւնս տուր անոր և իմ սիրելի քրոջս Ոկիւստային, և իր զաւկներուն։ Գնա կնոջս, տիկին Պայրընին, և ըսէ — ըսէ անոր բան մը . . . գիտես։ դուն ու ան բարեկամներ էք։»

Լօրտ Պայրըն հոս սարսափելիօրէն զգածւեցաւ, և ինկաւ հեալով։

— «Ես մէկ բառ անդամ չհասկցայ վերջին խօսածներէդ, տէր իմ։»

— «Աստւած իմ, ուրեմն բոլոր ըսածներս կորսւած են։ Կարելի՞ է որ չես հասկնար զիս։»

— «Ո՛չ, տէր իմ։ Կը խնդրեմ այդ վերջի նախադասութիւնը անդամ մըն ալ կրկնեցէք։»

— «Ալ ո՛ւշ է։»

— «Ուշ չէ։ Թողութիւնդ, տէր։»

— «Աստուծոյ թողութիւնը և ոչ իմս։ Թողութիւն պիտի խնդրեմ ես։ Յառաջ, վատարտութիւն պիտի չընեմ, թող մարդ մը ըլլամ մինչև վերջը։»

Լօրտ Պայրըն փորձեց աւելի խօսիլ, բայց չկրցաւ։ Միայն երբեմն երբեմն հետեւալ բառերը դուրս տւաւ իր ակ-

ռաներէն։ «Կի՞նս, աղջիկ'կս, քո՛յրս, Յունաստա՞ն։ Դուք գիտէք ամէնը։ Դուք գիտէք իմ զգացումներս . . .»

Իր վերջին նախադասութիւնները անհասկնալի էին։ Վերջապէս աւելցուց հառաջով մը, «Հիմա պէտք է քնանամ։»

— «Այդ վայրկեանէն» կ'ըսէ ֆլէչըր, «ան չարթնցաւ, ոչ ալ չարժեց իր ստքն ու ձեռքը ամբողջ քսանը որս ժամ, թէկ ժամանակ ժամանակ կը խեղդւէր շունչ մը քաշելու համար, այնպէս որ ստիպւած էի վերցնել իր գլուխը։ Զատկի երկուշարթի առաւօտը, ժամը գրեթէ վեցին, ապրիլ տասնեւիննին, իմ տէրս բացաւ իր աչքերը, և գոցեց անմիջապէս, առանց ցաւի նշան մը իսկ արտայատելու։ «Ո՛վ Աստւած իմ, 'աղաղակեցի ես, արտասւելով, 'վախնամ տէրս մեռած է։»

Բժիշկները բռնեցին Պայրընի բազկերակը, և ըսին, անտարբերութեամբ, «Դուն ձմարտութիւնը կը խօսիս։»

### ԺԴ. ԳԼՈՒԽ

Ա. մէն ինչ իր արու կը չանդ ի պին  
բացի լեռներէն

Լօրտ Պայրընի մահը անկեղծ վիշտ պատճառեց Միօնունկիի և ամբողջ Յունաստանի բնակիչներուն մէջ։ Այսքան կարձ ժամանակամիջոցի մը մէջ կորսնցնել իրենց յոյսերու կեդրօնը՝ անասելի և անդարմաննելի աղէտ մըն էր, — աղէտ մը որ յոյները թէ զգացին և թէ ողբացին աւելի ու աւելի։ Այն կարծիքը թէ մահը վերցուցած էր լօրտը նախ քան իր յունասիրական ծրագիրներու կատարելագործումը, այնքան ձախող նշան մը կ'երեւար որ ջլատիչ յուսահատութիւն պիտի բերէր կուրի և մրրկայոյզ կացութեան նաւը առաջնորդողներուն մէջ։

Շուկաներն ու հանրային շէնքերը գոցւած էին, բոլոր զւարձութիւնները դադրեցան։ Քսանը մէկ օր սուգի մէջ էր ամբողջ երկիրը։ Եկեղեցիներուն և կրօնական տուններուն մեջ հոգեհանդստի աղօթքներ կը կարդային։ Բերդերու թնդանօթները երեսունըեօթը թաղման հրացաններ արձակեցին, մէկ մէկ հատ իր իւրաքանչիւր տարիին համար։

Էտւարտ Թրիլօնին, լօրտ Պայրընի մտերիմ բարեկամը, հասսաւ երբ Միսօլունկին խորասուզւած էր վշտի մէջ:

Թրասիբուլոս նոյն ատեն բանտարկւած էր իր անկողին և ամէնամեծ թշւառութեան մէջ, որովհետեւ իր նշանածը չերեցաւ: Եւ որովհետեւ երկու ամիս ու կէսէ իվեր էր որ նամակ չէր ստացէր անկէ, ուզեց ինքը երթալ Յօնիական կղզիները, քիչ մը ուժով զգացածին պէս: Լօրտ Պայրընի մահը աւելորդ հարւած մը տւած էր իրեն:

— «Ինչ է պատահեր քեղի, բարեկամս», բացադանչեց Թրիլօնին, իր առաջին այցելութեան, սարսափած անոր փոխւած դէմքէն:

— «Ես բոլորովին թշւառ եմ: Ութը ամիս առաջ վիրաւորւած էի, և բժիշկները չկրցան դարմանել զիս: Անոնք վերքը գոցելը կ'արգիլեն, որսէսպի, կ'ըսեն, պարտաւորւած չըլլան սրունդս կտրելու: Ինչպէս են Օտիսեսն ու իր ընտանիքը, և կուրասը:»

— «Բաւական լաւ: Մենք այս աշխարհս եկած ենք տանջւելու համար միայն: Ով կրնար հաւտալ թէ խեղճ Պայրընը պիտի մեռնէր այսքան շուտ:»

— «Ազգային աղէտ մըն է ատ, մսթըր Թրիլօնի: Յունաստանը բնաւ չի կրնար անոր յիշատակին բաւական արցունք թափել: Երկնից խորհրդաւոր կամքն է ան:»

— «Մինչդեռ ես կը կնքէի իրեն թուղթերը, Անդլիայէն իր ստացած նամակներէն շատերը կարդացի, որոնք բոլորն ալ կ'ըսէին թէ ոչինչ, բացի իրեն անունէն, պատճառ դարձաւ այդքան մեծ փոխառութեան մը արագ կնքումին, և թէ իր պատճառով բազմաթիւ անդլիացիներ ճամբայ ելած են հոս դալու: Ես վստահ եմ, պարոն Թրասիրուլոս, որ երբ իմանան անոր մահը ետ պիտի դառնան իրենց երկիրը:»

— «Ազգին համար կորուստը անհուն է: Տարօրինակ իրողութիւն մըն է որ ամէնամեծ դժբախտութիւնները միշտ Զատկի օրը կ'իյնան մեր վրայ: 1821-ի Զատկին, Դրիգոր պատրիարքը և իր սինօդը կախեցին: 1822-ի Զատկին, Քիոսը կոտորեցին, և հիմա, Զատկի միջոցին, մենք կը կորսնցնենք այսպիսի հերոս մը: Իր մահէն առաջ փոփաք յայտնեց հոս թաղւելու: Ինչո՞ւ ուրեմն, իր մարմինը Անդլիա կը փոխադրւի:»

— «Ֆլէչըր լսեց անոր հոս թաղւելու փոփաքը: Ես ալ կը խորհիմ թէ Պարթէնօնը ամէնայարմար տեղն է՝ թաղելու Պարնասի ամէնատաղանդաւոր զաւակը: Բայց լօրտ

Պայրըն Անդլիոյ մեծ մարդիկներուն կը վերաբերի: Ժողովուրդը կը պաշտէ զինքը, թէս կառավարութիւնն ու կղերականութիւնը շատ քիչ սէր ունին անոր նկատմամբ: Իր ոսկորները պէտք է յանձննեին իր նախնիքներու գերեզմանին: Հոս մէկ դժբախտ պարագայ մը կրնայ բարբարոս թշնամիներու ձեռքը ձգել զայն, և ապա... Բայց մէնք իր սիրտը պահած ենք Միսօլունկիի մէջ և յոյները կ'ողբան անոր վրայ ։

— «Դուն յանձնարարեցիր անոր օր. Ռ—, բայց լսեցի որ շատ բարեկամական ընդունելութիւն մը ցոյց չէ տւած անոր ։»

— «Ճշմարիտ է այդ,» բայց ես մոռցած էի ատ: Տարօրինակ կին մըն է օր. Ռ—: Զնայելով որ ես նշանւած էի Օտիսեսի աղջկան, իր գլխուն մէջ ամուսնութիւնս արգիլելու խորհուրդը յղացաւ: Այնպիսի դաւեր լարեց ան որ ստիպւած եղայ Օտիսեսին ըսելու: Սակայն ան կը ճանչնայ աղջիկը և կը խորհի թէ կէս խենթ է, ուստի հոգ չըրաւ: Սակայն, քովէս հեռացնելու համար, գալափարը յղացայ յանձնարական նամակով մը լօրտ Պայրընին խրկելու զինքը: Ան շատ սիրով չընդունեց զայն, որովհետեւ իր անմատչելի եղակներէն մէկուն մէջն էր: Իմ նշանածս գրեց ինծի թէ օր. Ռ— վերադարձած էր անձաւը, ինծի բարկացած և վրէժխնդրութեան ծարաւով, և կ'ամբաստանէ լօրտ Պայրըն իբր թէ հարէմ մը պահած ըլլալուն համար:»

— «Կեցցէ՛ սուլիացին ։ Ապա Թրասիբուլոս պատմեց Թրիլօնիին իր դժբախտութիւններուն ու Անդրօնիկէի մասին, որուն հետ օր. Ռ— սիրահարած էր:»

Էտւարտ Թրիլօնին քահքահ խնդաց, «Ինչ որ կը պատմես ինծի վիպասանութեան կը նմանի: Դիմակաւորելով Քօրիկեան անձաւի պաղանձաւներուն մէջ, և սուլիացիները բուռն սէր տածելով կնոջ մը, առաջնակարգ ողբերգութիւն մը կը հանդիսանայ:»

— «Պարոն Թրասիբուլո՛ս: Զե՛ր կենացը ։ Նոյն վայրկեանին դուռը բացւեցաւ և մարդ մը երկացաւ, եւրօպական ձեռվ հագնւած:»

Թրասիբուլոս իր աչքերը յառեց անոր վրայ: Դէմքը ծանօթ կ'երևնար, բայց չկրցաւ յիշել անոր անունը:

— «Եւ ո՞ւր է, օրիորդ Անդրօնիկէն ։»

— «Շնորհք կ'ընէք ինծի ձեր անունը, սիրելի տէրս:

Ես կը ճանչնամ ձեզ, բայց չեմ յիշեր ձեր անունը, և աւելցուց Թրասիբուլոս :

— «Պարոն Լամբիքիս : Կը յիշե՞ս լուսահոգի մօրեղբօրդքթախոտի տուփը :»

— «Այո : Այո, անշուշտ : Եկէք հո՞ս, և ըստ Թրասիբուլոս, գրկելով զայն իր բազուկներուն մէջ : Իր նշանածի նամակէն իմացած էր Լամբիքիսի իրեն բոլոր ըրածները :

— «Ես ճանչցայ ձեզի, որովհետև եւրօպական հագուստ հագած էք : Իթակիայէ՞ն կուգաք :

— «Այո :»

— «Եւ ո՞ւր են նշանածս ու Լամբրոսը :»

— «Քու նշանածդ ու Լամբրո՞սը : Միսօլունկի չե՞ն : Իթակիայէն երկու ամիս առաջ մեկնեցան ‘Հէրմիլիոս’ նաւով :»

— «Երկո՞ւ ամիս առաջ : Ո՞հ, Աստւած իմ : Անշուշտ սահմանւած եմ նոր աղէտքի մը լուրը առնելու, և աղաղակեց Թրասիբուլոս :

— «Թերեւս հակառակ կովեր Պէլօպօնէս քշած են զանոնք :»

— «Թերեւս թիւրքերու ձեռքը ինկած են անոնք, և ըստ Թրասիբուլոս, զարկուրելով : Պարոն Լամբիքիս և մսթը թրիլօնին ջանացին միսիթարել զինքը, բայց անոնց խօսքերը ազդեցութիւն չըրին :

### ԺԴ. ԳԼՈՒԽ

Ք ա ղ ա ք ա կ ա ն Պ ա տ ե ր ա զ մ ն ե ր ը

Երբ Անդրօնիկէն տեսաւ ծերունի Լամբրոսի երեկիլը իր առջև՝ իբրև պատասխան իր նամակին, իր ուրախութիւնն ու զարմանքը սահման չունէր :

Ո՞րքան յաճախ, երբ յետադարձ ակնարկ մը կը նետէր իր անցեալին մէջ, կը տեսնար հաւատարիմ արմաթօլը, որուն սուրը փրկեց զինքը թէրմօպէլիի մէջ :

Լամբրոս ինքն ալ գտնալով Անդրօնիկէն իր կանացի հագուստին մէջ աւելի բարձր, աւելի վայելուչ և աւելի վեհապանծ քան առաջ, երկար ատեն կեցաւ աչքը-բաց հիանալով անոր, և անկարող ըլլալով բառ մը իսկ արտասանելու : Վերջապէս պասմեց ամէն ինչ որ գիտէր անոր սիրահարի մասին :

Անդրօնիկէն, առանց ժամանակ կորսնցնելու, ճամբայ ելաւ յունական «Հէրմիլիոս» նաւով, թէև Յօնիական դրօշ կը կրէր՝ Միսօլունկի անցնելու համար : Անոնք իրիկան դէմ խարիսխ ձգեցին : Արշալոյսին անոնք անորոշապէս նշարիեցին ցամաքը, միևնոյն ատեն նաւուն աջակողմը երկու թիւրք Փրէկաթներ տեսան :

Յոյն նաւուն մէջ էին նաւապետին ընտանիքը, ինչպէս նաև շատ մը ճամբորդներ : Փոխանակ օդտւելու նպաստաւոր հովէն, առաջացաւ դէպի Փաթրասի ծոցը, և իր ճամբորդութիւնը շարունակելով մինչև վերջ, նաւապետը ահարեկած էր, և, իր ընթացքը փոխելով, բացերը ելաւ : Թիւրքերը անմիջապէս սկսան հետապնդել :

Անդլիաէն կանխւած փոխառութիւնը այնքան յուզում ստեղծած էր միւսիւլմաններուն մէջ որ անոնք մինչև իսկ սուլիացիներէն աւելի անհամբերութեամբ կ'սպասէին անոր : Ուստի իրենց նաւերը խրկած էին ամէն կողմ ուրկէ անոր անցնիլը հաւանական կը կարծւէր : Երբ Անդրօնիկէին նաւը յանկարծակի փոխեց իր ընթացքը, Փրէկաթներու նաւապետները վստահօրէն կարծեցին թէ այս էր գանձը պարունակող նաւը : Ուստի մօտէն հետանդեցին զայն մինչև Մալթա, որու նաւահանգստատին մէջ ապաստանարան գտաւ ան : Ապա Փրէկաթները քանի մը օր պահւրտեցան կղզիին ետև, և երբ «Հէրմիլիոս» դուրս եկաւ, նորէն սկսան հետապնդել : Այս անգամ նաւը Ատրիաթիկ մտաւ, և, խարելով զինքը հետապնդողները, փախաւ թրիէսթ :

Լամբրոս առաջարկեց այն տեղէն աւստրիական նաւ առնել : Անդրօնիկէն, սակայն, խորհեցաւ թէ աւելի լաւ էր քիչ մը ժամանակ կորսնցնել և կենալ այդ նաւուն մէջ, ուր, քանի որ նաւապետին ընտանիքն ալ հոն էր, անոնք բնականաբար քիչ աւելի ապահով կղզային, քան թէ իրենքզիրենք վստահելու աւստրիացիներու կամ ուրիշ օտարականներու : Աւստրիան այդ ատենները այնքան թշնամի էր յոյն ապօտամբութեան որքան թիւրքերը :

Աղջկան անհամբերութիւնն ու անձկութիւնը հանգիստ չտւաւ իրեն, բայց ի՞նչ կրնար ընել : Թրասիբուլոսին այնքան մօտ ըլլալէն վերջ, նորէն իր չար բախտը հեռու կը խրկէր զինքը : Թրիէսթի մէջ գոնէ Տիամանթօն, Պանդէլիսը և տիկ . Ֆրանքուլիսը նորէն տեսնալու ուրախութիւնը ունեցաւ : Անոնց հետ ըլլալու հաճոյքը քիչ մը թեթևուց իր տագնապը :

Իթակիա թողնելէն ութը երկար ամիսներ ետք, նաւը անդամ մը ևս մտաւ յոյն նաւահանգիստ մը, և Նաւարինի նաւահանգիստը խարիսխ ձգեց։ Ասոկէ կ'ակնկալէր շուտով ճամբայ ելլել Միսօլունկի երթալու։ Անդրօնիկէն այնքան յոգնած էր ծովէն և այնքան մօտ էր իր ծննդավայրին, որ նախընտրեց անցնիլ ցամաքէն Կորնթոսի ջրանցքը և անկէ ալ Միսօլունկի, քան թէ շարունակել իր ճամբորդութիւնը։ Ուստի ան և Լամբրոս Նավարինէն ձիեր վարձեցին և գացին դէպի Տէմիցանա։

Այս ամիսներուն, երբ Անդրօնիկէն հեռու էր քաղաքական պատերազմի կեղոնէն, իրերու վիճակը մեծ փոփոխութիւն կրած էր։

Պէլօպօնէսը այդ ատեն ամէնախղալի գաւառն էր յունական սահմանին մէջ։ Մարդ կը փորձւեր կարծել թէ յոյն ապստամբութիւնը սխալ կը գործադրւէր, որովհետև հանրային տեսարանին վրայ մարդ չէր տեսնւէր, բացի այնպիսիներէն, որոնք մոռնալով հասարակաց թշնամին, և յիմար կիրքերով կը ջանային իրար զգետնել։

Պէլօպօնէսի մէջ, քանի մը թիւրքեր միայն մնացած էին և երեք կամ չորս բերդ անոնց ձեռքն էին։ Բայց ո՞վ կը խորհեր դուրս քշելու զանոնք, և պաշտպանողական դիրքեր բռնելու իսլամի փաշայի սպառնական արշաւանքին դէմ։ Մէկը իր յոյսերը կը դնէր Անդլիոյ վրայ մեզի առաջնորդելու համար, ուրիշ մը ֆրանսայի և երրորդ մը Ռուսիոյ։ Մէկը կ'ուզէր դաւել բոլորին, և թագը իր գլխուն վրայ դնել, և ուրիշ մը, ամէնէն խայտառակը, կը ծրագրեր սեփականացնել փոխառութիւնը որ դուրսէն խրկւած էր կը ռին օգնելու համար։

Հարստութիւն, իշխանութիւն և պատիւ գինովցուցին, այսպէս ըսած, անոնք որ սկիզբէն պարզ մարդիկ էին, իւրաքանչիւրը, մինչդեռ կը շաղակրատէր ազգութեան, ազատութեան մասին, իր յառաջդիմութեան համար միայն կ'աշխատէր։

Ռումէլիի յոյները մտան Պէլօպօնէս, և այնպիսի զեղ ծումներ իգործ դրին որոնք անջնջելի տպաւորութիւններ թողուցին ժողովրդի յիշողութեան վրայ։ Անոնք գողցան, կողոպտեցին, և առևանգեցին։ Զկար խժդժութիւն մը որ չգործադրեցին։

Այսպէս ըլլալով անօրինութեան և անկարգութեան վիճակը, Անդրօնիկէն աւելի չկրցաւ առաջանալ Պէլօպօնէսի

մէջ։ Բոլոր կիրճերը, ճամբաներն ու կամուրջները, մէկ կամ միւս մասին ձեռքն էր, և դժւարութիւնն ու վտանգը աւելի մեծ էր քան եթէ թշնամիին ձեռքը եղած ըլլային անոնք։

— «Ի՞նչ ըրինք, Լամբրոս։ Հիմա մենք բնաւ չենք կրնար հասնիլ Միսօլունկի։»

— «Օրիորդ, եկուր նորէն Նավարին երթանք և անկէ նաւով Միսօլունկի։ Ո՞չ, այս ոռումէլիացիները։ Թիւրքը աղնւական մըն է այս շուներուն հետ բաղդատելով։»

— «Մենք շատ հեռու չենք Տէմիցանայէն։ Հոն կը քընանանք այս գիշեր, և եթէ չենք կրնար ցամաքով երթալ, վաղը առտուն կանուխ կը վերադառնանք Նավարին։»

— «Այս, օրիորդ, եթէ կրնաք, բայց եթէ մէկը սոխ մը ունենայ իր գօտիին մէջ ոռումէլիացիները կ'սպաննեն զայն սոխը ստանալու համար։»

Օրը արդէն կ'անցնէր երբ անոնք առաջին անդամ անորոշ կերպով Տէմիցանա քաղաքին աեսարանը նշմարեցին։ Անոր երեք հարիւր յիսուն տուները, շինւած կոնածել բլուրի մը վրայ, որուն շուրջը զիկզակ ողորտներով նեղ ճամբայ մը կը տեսնւի, կը գրաւէ ամէնահանալի դիրքերէն մէկը որ ճամբորդը կրնայ հանդպիլ Պէլօպօնէսի մէջ։ Գանի առաջ կ'երթայ մարդ, կը լսէ մեզմ կարկաջները բիւրեղանը-ման աղբիւրներու, որոնք հարկատու են Երիմանթոսի։ Գետին վրայ կառուցւած է քարէ կամուրջ մը, որ ներկայի յանդուգն գործ մըն է։

Կամուրջէն քանի մը վայրկեան հեռաւորութեան վրայ հանդպեցան ոռումէլիացիի մը, որ մինչև իր ակուները զինւած էր սուղ զէնքերով, բայց հագած էր աղտոտ ու քրջը-լուս շորեր։

Անդրօնիկէն քօղով մը իր երեսը ծածկեց երբ քաղաք մտնալու վրայ էին, և աչքերը ուղիղ իր առջև յառեց։

— «Ո՞ւր կ'երթաս այդ օրիորդին հետ, Հարցուց մարդը Լամբրոսին, որ ձիով կ'երթար աղջկան հետ։

— «Տէմիցանա,» պատասխանեց ան, չոր եղանակով մը։

— «Մարդ հոն հացի փշրանք մը անդամ չի կրնար գտնել։ Ինծի կը թւի, կ'ըսեմ, թէ բաւական գեղեցիկ սուլթանուհի մը ունիս ձիուն վրայ։»

Միւնոյն ատեն արագացուց իր քայլերը, ջանալով հասնիլ ձիերուն, որոնք ճամբուն խորտ ու բորտ ըլլալուն պատճառով չէին կրնար արագ երթալ։

Լամբրոս և Անդրօնիկէ իրենց ձեռքերը զէնքերնուն վը-  
րայ դրին :

— «Ինծի կը վարձէ՞ք, կ'ըսեմ, ձեզի ճամբայ ցոյց տա-  
լու : Ո՞ւր կրնաք մնալ Տէմիցանայի մէջ եթէ մէկը ձեզի  
ճամբան ցոյց չտայ : Օրիորդս, դուք այնքան քաղցր էք .  
որքան առնավլուտ մը : Հոս նայեցէք, կ'ըսեմ, դրամ ունի՞ք  
ձեզի հետ : Ինծի տւէք որքան որ կ'ուզէք, և ալ չեմ հե-  
տևիր ձեզի :»

Երկուքն ալ շարունակեցին իրենց ճամբան առանց պա-  
տասխանելու : Լամբրոս իր աչքերով կը հետեւէր անոր,  
պատրաստ յարձակելու անոր վրայ, եթէ ուէ բոնաբարումի  
նշան մը տեսնար :

— «Ի՞նչ բանի կը նայիս, կ'ըսեմ. պեխի՞ս : Նայիր, եթէ  
կ'ուզէս :» Յանկարծ իր խօսակցութիւնը կտրելով . «Հէ՛յ,  
ուլահ, վայրկեան մը կեցիր,» պոռաց որոտագոռ ձայնով  
ծեր գիւղացու մը որ մօտէն կ'անցնէր, և զամբիւզով հաւ-  
կիթ և վառեակ մը կը տանէր իր ձեռքին մէջ :

Ծերունին կեցաւ սարսափահահար, քաշեց գլխարկը, և  
գլուխէն մինչև ոտքերը դողաց այս դատարկաշընիկի երե-  
ւոյթէն :

— «Վալաքիացի : Քանի՞ կը ծախես այդ վառեակը :»

Պէլօպօնէսցին անմիջապէս հասկցաւ իր ապրանքի անա-  
պահով ըլլալը այսպիսի անդղէ մը, և սարսափահար ըսաւ .  
«Վառեակ մըն էր աս, տէր իմ, և մեծցաւ հաւ մը եղաւ :»

— «Դուն չհասկցար զիս, կնքահայր : Ես քեզի հարցու-  
ցի թէ ի՞նչ է ատոր գինը : Գի՞նը, գինը, կ'ըսեմ : Եւ քա-  
նի՞ են հաւկիթները, ըսէ, հաւկիթնե՞րը, դուն վալաքիացի :»  
Ապա բռնելով իր զէնքերը, վայրագ հարւած մը իջեցուց  
գիւղացու կռնակին : Խեղճ մարդը ձգեց իր զամբիւզը և  
սկսաւ ողբալ ու հայհոյել բայց իր բողոքները ազդեցու-  
թիւն չըրին անզգամին վլայ, որ առաւ հաւը և անտարբե-  
րութեամբ շարունակեց՝ իր ճամբան դէպի քաղաք :

Շրջականներէն շատեր եկան գիւղացուն օդնելու : Անդ-  
րօնիկէն և Լամբրոս կեցան քիչ մը դրամ տալու անոր, —  
ամէնամեծ միսիթարութիւնը որ մարդ կրնայ տալ այսպիսի  
պարագայի մը մէջ :

Ժամ մը ետք մտան Տէմիցանա :

ԺԵ. ԳԼՈՒԽ

Այդ օրւայ Քաղաքական Գաղափարները

Այդ իրիկուն Անդրօնիկէն շատ բան իմացաւ քաղաքա-  
կան պատերազմի մասին : Աղջիկը համոզւեցաւ թէ դըժ-  
բախտ Պէլօպօնէսը, առանց չափազանցութեան, աւելի խըդ-  
ճալի կացութեան մը մէջ էր հիմա, քան թիւրք բռնակա-  
ութեան ամէնազէշ օրերուն :

Անդրօնիկէն կեցաւ Թրասիբուլոսի ազգականներուն  
մօտ, որոնք ջերմապէս ընդունեցին զինքը : Հետևեալ օրը  
արշալոյսէն առաջ գնաց անձկագին այցելելու այն դիւթիչ  
դաշտերը որոնք վկաներ էին իր մանկութեան անմեղ և ան-  
հոգ կեանքին : Յիշողութիւնը կենդանի գոյներով ետ բե-  
րաւ իր պատանեկութեան բոլոր խառնւած քաղցրութիւնն  
ու դառնութիւնը :

Լամբրոս լաւ ծանօթ էր անոր կեանքի պատմութեանը :  
Ծերունիին բարձր գլուխը իր կուրծքին վրայ կը խոնարհէր  
և ակնածանքով մը քանի մը քայլ հեռուն կը կենար երբ կը  
մօտենային աշտարակի աւերումներուն :

— «Հոն, հո՞ն, Լամբրոս,» ըսաւ Անդրօնիկէն, յուզւած  
ձայնով, երբ, բլուրի գագաթը բարձրացած պահուն, վարը  
նշմարեց այրած և անծածկ տուն մը, «Հոն իմ հայրս ու եղ-  
բայրս սպաննեցան և անթաղ մնացին :» Նստաւ գետնին  
վրայ և լացաւ դառնագին :

— «Ա՛հ, պարոն Պարթաքաս,» ըսաւ պրմաթօլը հառա-  
չելով, «ալիքները քեզի իմ ձեռքս պիտի չձգէ՞ բնաւ : Այս-  
պիսի չար չնագայլ մը այնքան մարդոց մահ պատճառէ :  
Քանի կը խորհիմ անոր վրայ, օրիորդ, այնքան կը խենթե-  
նամ, որ ես չճանչցայ զինքը Փաթրասի մէջ : Ա՛հ, պարոն  
Պարթաքաս, թող քու բախտդ անդամ մը ևս իմ ճանկերուս  
մէջ նետէ զեքեզ :»

— «Եկո՞ւր, Լամբրոս,» ըսաւ Անդրօնիկէն, վեր կենալով  
և շարունակելով լքւած պարտէզը առաջնորդող ճամբան :

Անոնք իջան աշտարակը : Ագուաներու և գիշակեր  
թռչուններու յաճախանքի վայր մը դարձած էր հոն, ուր  
երկինքը կը միժագնէր ու օդը իրենց վայրենի կրկոցներովը  
կը լցուէր անմիջապէս երբ մարդկային ոտքի ձայներ կ'առ-  
նէին : Անդրօնիկէի մտքին մէջ խորհուրդ մը փայլատակե-  
ցաւ, որը սառեցուց արիւնը իր երակներուն մէջ : Ան զգաց

թէ հոն սպաննւածները երեք ու կէս տարի առաջ առաջին անգամ հրապուրեցին թուշնոց բանակը : Եւ արդարեւ, քիչ յառաջանալով, քանի մը մերկ և ճերմկած ոսկորներ գտաւ ոչ հեռու այն տեղէն, ուր տեսած էր իր հօրն ու եղբօրը անկումը : Զգաց թէ ասոնք իր ընտանիքի ամիւնները եղած պէտք էր ըլլային : Ո՞վ, այդ սարսափելի ատենները, կրնար խորհիլ ուրիշ մը թաղելու մասին :

Լամբրոս օգնեց անոր՝ ոսկորները հաւաքելուն : «Եկուր,» ըսաւ Անդրօնիկէն, քարացնելով իր սիրուը :

Անոնք թողուցին աշտարակը և գացին այն տեղ, ուր օրիորդին ամէնաթանկագին ստացւածքները պահւած էին :

— «Կը տեսնե՞ս այդ ծառը : »

— «Այո՛, օրիորդ : »

— «Հաւ նշանակէ : »

— «Այո՛ օրիորդ : »

— «Զմելիովդ նշան մը ըրէ : Երեք խորունկ խաչանիշ. կտրէ : »

— «Ըրի : »

— «Հիմա եկուր : »

— «Բայց ի՞նչ կը նշանակէ այս, օրիորդ : »

— «Հոգ չէ : Օր մը կ'իմանաս : Թերեւս օր մը քեզի հոս խրկեմ : Հիմա եկուր օգնէ ինծի այս ոսկորները սր. եղիայի բարձունքը տանելու : »

— «Ինչպէս որ կը հաճիս, օրիորդ : »

Կէսօրին մօտ Անդրօնիկէն ենէասի պէս, իր հօրն ու եղբօրը ոսկորները կրելով, հասաւ լեռան գագաթը : Եւ դեռ շարունակեց իր ճամբան, թէկ վստահօրէն կ'զգար թէ պիտի չգտնար ծերունի ճգնաւորը, 1769ի արիւնահեղ ապատամբութեան մնացորդը :

Յանկարծ լսեց խոպոտ հաջոց մը : Շուտով տեսաւ յարգելի մարդ մը դրան առջև, իր ձեռքին բոնած չւան մը, որու ծայրին կապւած էր խոչոր ճերմակ շուն մը : Անդրօնիկէն ճանչցաւ Փափազօղլուն, բայց ճգնաւորը հիմա կոյր և խուլ էր :

— «Կը յիշե՞ս զիս, հայր,» աղաղակեց Անդրօնիկէն :

— «Ո՞վ ես դուն : »

— «Աթանասիատէս քէհեային աղջիկը : Չե՞ս յիշեր, եռեք ու կէս տարի առաջ, լալիօթներէն փախչելէս ետք, ինչպէս ինծի պատմեցիր առաջին ապստամբութեան մասին : »

— «Այո՛, այո՛,» ըսաւ ծերունին, դարձնելով իր գոց-

ւած և անլոյս աչքերը դէպի անոր, և յուզւած գրկեց զայն իր բազուկներուն մէջ :

— «Աղջիկս, Յունաստան շուտով պիտի ազատի : Գիշեր ցորեկ կ'աղօթեմ Տիրոջը որ չմեռնիմ զայն աղատւած տեսութիւններէն առաջ : Ես երբեմնակի կերպով անցորդներէն կ'իմանելէս առաջ : Ես երբեմնակի կերպով անցորդներուն հերոնամ ապստամբութեան աճումը, մեր եղբայրներուն հերոսութիւնը և թիւրքերուն կոտորութիւլը : Ուրախութիւնը որ սութիւնը և թիւրքերուն կոտորութիւլը : Ուրախութիւնը և կ'զգամ այս առթիւ, կը վերանորոգէ պատանեկութիւնս և կ'երկարէ կեանքս : »

— «Բայց հիմա, յարգելի հայր, մենք ինկած ենք քաղաքական պատերազմի մէջ, որ թերևս խորտակէ այն բոլորը որ մեր հերոսները ձեռք բերած են մեծ աշխատութիւնով : »

— «Մի վախնար, Տիրոջը մեր վրայ է, թող մարդիկ ընեն ինչպէս որ կ'ուզեն : Դուն երիտասարդ ես : Դուն ինձէն աւելի երկար կ'ապրիս, և կը տեսնաս որ Աստւած, կերպով մը, հոգ չէ սակայն, թէ ինչպէս կ'երեւայ հիմա ապագան, պիտի ազատէ և վերականգնէ այս աղջը : »

Անդրօնիկէն պատմեց ինչ որ պատահած էր իրեն և թրասիբուլոսին, որուն հանդպելու համար Միսօլունկի կ'երթար :

Ճգնաւորը ամէն պատահարի մէջ երկնային նախախնամութեան նալատակ մը կը տեսնէր : Երբ խօսակցութիւնը դարձաւ Եւրօպայի վրայ, որը անտարբերութեամբ կը վկայէր բարբարոսութեան ոճիրները և քայլ մը չէր առներ ինպաստ քրիստոնեաներուն, ըսաւ, «Վայ, որդիս, ամէն անոր, որ ուրիշ աղգերէն կ'ակնկալէ հայրենիք մը իրեն համար : Մէկը որ Եւրօպա չէ բնակեր, չի կրնար դատել Եւրօպացիները : Քիչեր գիտեն մեր տառապանքները, որովհետեւ քիչեր նեղութիւնը յանձն կ'առնեն այս հեռաւոր երկիրներու պատմութիւնը ուսումնասիրելու : Անոնք որ ծանօթեն անոնց հետ՝ լոյս չեն բերեր, կամ կը նկարագրեն այնպէս ինչպէս որ կը յարմարի իրենց շահուն : Երբ խնդիրը շահուն վրայ է, մարդասիրութեան, աղքատին, տկարին ճայնը կը խեղդւի, թող բնաւ չակնկալենք մեր ազատութիւնը Անդլիայէն, Ֆրանսայէն կամ Ռուսիայէն : Մենք ինքներս ձեռք պիտի բերենք զայն : »

— «Բայց, հայրս, ինչպէս կարելի է Ռուսիան, որ գըրգուեց միւս ապստամբութիւնը, և քեզի հոս խրկեց 1769ին, կրնայ այնքան անսիրտ վերաբերւիլ որքան այսօր : »

— «Իուսիոյ քաղաքականութիւնը, զաւակս, գաղտնի ենորունկ է : Ուստիան շարժելց առաջ ո՛չ կը մատնէ իր ծրագիրը, ո՛չ կ'աճապարէ և ո՛չ ալ կը պարծենայ, բայց ոչ մէկը չի կրնար կեցնել զայն իր նպատակակիցտին հասնելէ Ան կը սիրէ մեզի, քանի որ միւնոյն կրօնքը ունինք, բայց Նւիրական Դաշնադրութեան պատճառով չի կրնար բացէի բաց մէր կողմը բռնել առանց ընդհարւելու արևմտեան Եւրօպայի հետ : Իր ներկայ քաղաքականութիւնը պիտի կուրացնէ իր թշնամիները, և կարելի պիտի ընէ անոր մեզի աւելի նիւթեական նպաստ մը տալու : Զէ՞ որ մէր ժողովուրդը երբ կոտորածէն փախչելով չքաւոր վիճակի մը մէջ՝ Ռուսիոյ մէջ գտան պաշտպանութիւն, ապաստանարան, միխթարութիւն, և շատ անդամ դիրք և բարձր պաշտօններ Ռուսիան չէ՞ր միայն որ բողոքեց մէր կղերականներու ջարդին դէմ, Պօլսոյ մէջ : Ան չէ՞ր որ ետ կանչեց իր դեսպանը և սպառնացաւ պատերազմ բանալ սուլթանին դէմ, այսպէս մեզի պատեհութիւն տալով վերջացնելու ինչ որ սկսածէինք : Դեռ ուրիշ ճշմարտութիւն մը կայ, զաւակս : Թէկան կ'արդահատի մէր վրայ, կը համակի մեզի և կը ցանկայ մէր վիճակի բարելաւումին, բայց բնաւ պիտի չթողու մեզի որ բոլորվին ճղմենք թիւրքը և մէր զրօշակը պարզենք որ ։ Խաժեսոյ քայլութեան առաջական առաջարկ բարեւագույն անոնք կամ աւելի բիշ իր ապագային մէջ : Ռուսիան կը ժայռագի թիւրքական կամաց կամաց ան պիտի ուսու աշխարհը կառավարողը : Ռւսիի բնաւ պիտի չթողու մէր որ Բիւզանդիօնի գահը բարձրանանք : Հիմա, քանի թիւրքը կը տանջէի իր մահւան անկողին մէջ, մինք պէտք է ուրիշ տերութիւններու կամքն ալ ստանանք, որպէսզի անոնք շիննեն այն՝ որ Ռուսիան չի փափաքիր : Անդլիսն և Ֆրանսիան պիտի օդնեն մէր տենչերուն կատարելագործման երբ տեսնեն մէր միութեան, մէր համբերութեան և մէր իրար սիրելուն մէջ, այն սկզբունքները որ կը պահանջւին առողջ և զօրաւոր ժողովուրդ մը կազմելու : Վայ մեզի, եթէ ցոյց տանք նշանակելի նախընտրելիութիւն մը Ռուսիոյ Այն ատեն միւսները պիտի նախընտրեն թիւրքը, և պիտի ջանան երկարել անոր օրերը :

— «Այդ բոլորը ճշմարիտ է, — հայր։ Երանի էր եթէ մենք բոլորս ալ հասկնայինք խնդիրները ինչպէս դուն կը հասկնաս։»

Քիչ մը ևս խօսակցելէ ետք, ծերունի ճգնաւորը ոտքի  
ելաւ, և, մանկամարդ կնոջ խնդրանքին վրայ, թաղման  
քանի մը սաղմոսերգութիւններ ըսաւ անոր հօրը և եղբօրը  
ոսկորներուն վրայ։ Ապա թաղեցին զանոնք որ. եղիսայի  
փոքրիկ խուցին մէջ։

Հետեւեալ օրը միաս-բարով մաղթեցին զիրենք հիւրըն-կալողին, և վերադառն Տէմիցան:

— «Ի՞նչ իմաստուն մարդ մըն է ան, օրիորդ։ Ինչպէս քարողեց Մօրէայի խոռվութիւններու, ինչպէս նաև Ֆրանսայի, Անգլիայ և Ռուսիոյ խորամանկութիւններու մասին։»

— «Գիտե՞ս թէ ո՞վ է ան, կամըրոս» :

— «П'є, опімпіт :»

— «Բնաւ լսա՞ծ ես Փափազողլուի մասին, որ կռւեցաւ  
առաջին ապստամբութեան ատեն :»

— «Այս, իրաւի, թէ՛ Փափազողլուն, թէ Օրլօքը և թէ կըփինսթօնը։ Ես տեսած եմ զանոնք այդ ատենները ծնողաց հետ լեռներուն վրայ էի, և հազիւ տասը տարեկան կայիշ։»

— «Կընայի՞ք ճանչնալ Փափազողլուն հիմա, եթէ տեսնայիր»:

3-2, 710th h

Digitized by srujanika@gmail.com

Սբ. Եղիայի ճշնաւորը թողնելէն ետք, երկու ճիեր վարձեցին՝ մեծ գին վճարելով անոնց, կալամաթա երթալու համար։ Առաջնորդը մանխացի մըն էր, որ կը հետևէր հետիոտն։ Այնքան կոպիտ էր ան, որ իրենց առաջին իջեւանը, Թրիփոլիցա, Լամբրոս իր տիրուհին մէկդի տանելով խրատեց որ ճամբայ տայ անոր։

Անդրօնիկէն հետևեցաւ խրատին, և, առատօրէն վարձատրելէ ետք, արձակեց զայն, ըսելով թէ ինքը կրնար երկար ատեն հոն մնալ: Ծառան զգուշութեամբ հետևեցաւ անոնդ քայլերուն:

Յաջորդ օրը իրիկւան երկու ճամբորդները քաղաքէն մեկնեցան նոր ձիերով, և ճամբորդ եցին ամբողջ գիշերը։ Արշալոյսին իրենքզիրենք գտան բարձունքի մը վրայ, որ բոլորովին նոր էր Լամբրոսին, թէև ան ինքզինք ծանօթ ըլլալ կը կարծէր Մօրէայի իւրաքանչիւր քարի հետ։

— «Հոս նայիր, տղայ։ Ո՞ւր կը տանիս մեղի։ Քալամաթայի ճամբան չէ այս,» աղաղակեց Լամբրոսը առաջնորդին։

— «Մենք քիչ մը ոլորւեցանք, էֆէնտի, որպէսպի ապահով ըլլանք։ Ամբողջ ճամբան գոռելներով լեցուն է։»

Լամբրոս իր գլուխը դարձուց ամէն կողմ, թամբին վրայ ելաւ աւելի լաւ տեսնելու չորս դին, և աւելի անհանգիստ եղաւ ուր երթալին չկրնալ դիտնալնուն համար։ Դիմացի ըլուրին գագաթը հասնելով յուղւած աղաղակեց։ «Դուն, թշւառակա՞ն վալաքիացի։ Դուն Միսթրա կը տանես մեղի։ Այո՛, յիմար։ Հոն, վարը Եւրօթաս գետը կը տեսնեմ։»

— «Այո՛, էֆէնտի։»

— «Միսթրա՛,» ըսաւ Անդրօնիկէն, որ թմրութենէն հազիւ կրնար իր աչքերը բանալ։

— «Ո՞վ ըսաւ քեզի, անիծեալ վալաքիացի, որ մեղի հոս բերես։ Ի՞նչ ըսել կ'ուզես։ Զգուշացիր, կ'ըսեմ, թէ ոչ ընկոյզի մը պէս գլուխդ կը կոտրեմ,» և եաթաղանը քաշեց։

— «Ո՞չ, տիրուհի, ո՞չ, էֆէնտի։ Ես այդպէս ըրի միայն գոռելներէն խուսափելու համար։»

— «Գոռելները,» կրկնեց Անդրօնիկէն, և լարեց իր աչքերը ուղեցոյցին վրայ։ Միջահասակ, բարակ կաղմով և կէս գոց փոքրիկ աչքերով մէկ մըն էր ան։ Եղեռնական տրամադրութիւն մը պահւած կ'երեար անոր յամառ երեսին տակ։

— «Թրիփոլիցայէն դուրս, երբ առաջին խաչաձև ճամբան եկանք, գլխուս մազերուն պէս պարզ՝ տեսայ մեռած թիւրքեր կանանչ հագուստով, ճերմակ փաթթոցով և մեծ կարմիր հողաթափիներով։ Նեփասթրօ գացող ճամբուն վրայ։ Հազարաւոր շուներ կը հետևէին անոնց։» Միւնոյն ատեն առաջնորդը խաչակնքեց իր երեսը։

— «Իրաւի,» կմկմաց Լամբրոս, նոյնպէս խաչակնքելով։

— «Նոյն ճամբուն վրայ, տիրուհի, Թրիփոլիցա առնելնէս ետք, գրեթէ հաղար տաճիկ սպաննաւած էին։ Անոնք

կը փախչէին իրենց կիներով ու մանուկներով, բայց մանկացիները անոնց առջև կտրելով բոլորն ալ սպաննեցին։ Ատկէ իվեր այդ ճամբան լեցուն է գոռելներով, և ոչ ոք չի կրնար անցնիլ այդ ճամբով գիշեր ատեն։»

Լամբրոս չկրցաւ ծածկել այն իրողութիւնը, թէ հակառակ իր բոլոր արիութեան, ինքը կը հաւատար առաջնորդի գոռելներու պատմութեանը, և իր դէմքը տիսրեցաւ։ Ժամանակի սնապաշտութիւնը, որ արդիւնք է տգիտութեան, շատ անգամ սարսափը սրտին կը զարնէ անոնց, որոնք ուրիշ կերպով անվեհեր հերոսներ են։

Անդրօնիկէն աւելի կը նեղւէր Լամբրոսի դիւրահաւանութեան, քան առաջնորդի պատմութեանը։

— «Պատմէ ինծի թէ ինչպէ՞ս տեսար այդ գոռելները,» կմկմաց արմաթօլը։

— «Հոգիս վկայ, էֆէնտի։ Ես սուտ չեմ խօսիր ձեզի։»

— «Իրաւ է ան, տիրուհի։ Մենք պէտք է շատ հեռու մնանք այդ գերեզմաններէն, որովհետև մեր ժողովուրդը շատ թիւրք ջարդեց նենդութեամբ։»

— «Չե՞ս ամշնար, Լամբրոս, այդպիսի յիմարութիւններու հաւատալուդ համար։ Դարձուր ձինդ, որ մեր ճամբէն երթանք։ Ես քեզի կը սորվեցնեմ, վալաքիացի, քու պինդ գլուխութեանդ համար։ Երբ տեսար այդ գոռելները պէտք էր ինծի ըսէիր, և ոչ թէ զիս հոս բերէիր,» ըսաւ Անդրօնիկէն, բարկութեամբ։

Բարձունքէն լակօնիոյ դաշտին վրայ կը նայէին անոնք։ Միսթրան, որ կառւցւած էր գրեթէ հին Մպարտայի աւերակներուն վրայ, թայկէթոս լեռան ստորոտը կը տարածւէր, մշակւած դաշտերու և մեղմ զառիվերներու հիացումի մը մէջ։ Վեհափառ Եւրօթաս գետը իր բազում առւակներով, որ ծիւնազարդ լեռները վար կը խրկեն հազարաւոր ոլորտներով, կը կորսնցնէր ինքզինք հոն, ու աչքը կ'սկսէր անորոշապէս տեսնել լակօնական ծոցի ջուրերը։

— «Տիրուհի, մենք ափին ճիշդ դիմացի կողմն ենք։ Հոն է Միսթրան, և քիչ մը հեռուն է խորշը։ Հոն է Մարթօնիսին, ուր կրնանք նաւեր գտնել Միսթրունկի երթալու։»

Տասը ժամ ճամբորդելէ ետք, անոնք մտան գաւիթ մը, որ ծածկւած էր փառաւոր թութի ծառերով, որ կը վերաբերէր այդ քաղաքի իջևանին (խան), որուն ակրօպուիին մէջ երբեմն վերջին կոստանդինի եղբայրները ապաստան գտան։

Նախաճաշէ ետք, Անդրօնիկէն բազմոցի մը վրայ երկն-

ցաւ քիչ մը հանդստանալու համար : Լամբրոս երկար նարկիլէ մը վառեց և, թթենիի մը շուքին տակ նստելով, հանդարտութեամբ կը ծխէր : Երկու մանիացիներ շուտով երեցան : Անոնք նկատեցին անոր հպարտ շարժւածքները և արծաթագործ զէնքերը, և հարցուցին անոր թէ բնաւ Սպարտա եղած է :

— «Ես Միսթրան ճանչցած եմ իմ մանկութենէս իվեր,» պատասխանեց համառօտակի :

— «Այդ գեղեցկատեսիլ տիկինը, մեծ սենեակին մէջ, քեզի ազգակա՞ն է, խմբապետ :»

Լամբրոս իր ճակատը շփեց և գլուխով հաստատական շարժում մը ըրաւ :

— «Ան մեծ տիկնոջ մը կը նմանի : Եւ չքեղալ զէնքեր ունի :»

— «Եւ ինչո՞ւ Միսթրա եկած էք, հարցուցին միւսները :

Արմաթօլը այդ ատեն պատմեց իրենց առաջնորդին տեսիլքի մասին, և աւելցուց թէ այդ նոյն իրիկունը պիտի ճամբորդէին Միսօլունկի :

— «Ուրեմն տիկինը չի վախնար գոռելներէն,» ըսաւ մարդ մը, իր ընկերոջ նայելով :

— «Է՛հ, տիկինը վառօդի հոտ առած է : Ան Զէյթունի էր Տիաքօսի հետ, Կրավիաս էր Օտիսեսի հետ, Քիոսի կոտորածներուն մէջ և դրօշակիր նաւուն մէջ էր, երբ Քանարիս պայթեցուց զայն :»

— «Սուլիացի՞ մըն է ան :»

— «Ո՛չ, արքատիացի մըն է ան : Մօրէան միայն կրնայ այսպիսի կիներ արտադրել :»

Այդ վայրկենին առաջնորդը մօտեցաւ և սկսաւ պատմել անցած գիշերւայ երեսյթներու մասին . Միւնոյն ատեն նշանակալից նայւածքը որ փոխանակեց երկու մանիացիներու հետ, ցոյց կուտար թէ անծանօթներ չէին անոնք իրարու :

— «Այս խաները գոռելներով լեցուն են,» ըսաւ մանիացիներէն մէկը : Յեղափոխութիւնը սկսելէ անմիջապէս ետք թիւրքերէն շատերը փորձեցին ապաստան գտնալ ներսը, բայց ժողովուրդը անոնց դէմ ելան և կոտորեցին անոնց ոսկորները, ծնողներ և մանուկներ : Թետոյ ստիպւած եղան դեերը հանել և խանը մաքրել, բայց օգուտ չըրաւ : Ոչ մէկ օտարական չի կրնար գիշերել հոս : Սենեակները ամէն սարսափելի բաներով լեցուն են :

— «Իրա՞ն,» ըսաւ Լամբրոս :

— «Հարցուր պանդոկապետին :»

— «Դուն, թշւառական վալաքիացի, ինչո՞ւ բերիր մեզի այս խանը :»

— «Ինչո՞ւ : Դո՞ւն ըսիր մեզի, էֆէնտի, թէ դուք չէիք ուզեր Միսթրա մնալ այս գիշեր, այլ պիտի երթայիք ուղիղ Մարաթօնսի :»

Լամբրոս շուտով վեր կեցաւ և խանը մտաւ ծանրութեամբ :

Միւնոյն ատեն այն առաջնորդը որ արձակեցին թրիփօւլիցա, և որ, ծածկւած թթենիի խիտ տերևներուն մէջ մտիկ ըրած էր անոնց բոլոր խօսակցութիւնը Լամբրոսի գլխուն վրայի փոքրիկ պատուհանէն, ցոյց տւաւ իր սե գլուխը և նշանով մը հասկցուց որ վեր մագլցին :

### Ժէ . ԳԼՈՒԽ

Մ ե ղ ք ե ր ո ւ թ ո ղ ո ւ թ ի ւ ն ը

Լամբրոս սենեակին դուրսի կողմը նստած էր երբ Անդրօնիկէն արթնցաւ : Անոր շարժումները լսելուն պէս, սարսափահար ներս մտաւ աղջկան իմացնելու թէ այդ իջևանն ալ նոյնպէս յաճախւած էր ոգիներով, և ուստի լաւագոյն էր իրենց ճամբորդութիւնը սկսիլ գիշերէն առաջ :

Անդրօնիկէն դժւարաւ կը հաւտար թէ նախապաշարումը կրնար այդքան խորապէս արմատանալ այդ հին զինուրին սրտին մէջ, որ մէկէ աւելի անգամներ ինքզինք տեսած էր վիրաւոր՝ մեռածներու դէղին մէջ : Աղջիկը խընդաց մինչդեռ ան իր պատմութիւնը կ'ընէր :

— «Մի խնդաք, տիրուհի : Դուք երիտասարդ էք տակաւին, և չէք գիտեր թէ ինչ ըսել է կախարդութիւնը : Հարցուցէք ինծի, որ այնքան յաճախ տեսած եմ գոռելներ կեանքիս մէջ :»

— «Ես ո՛չ կը փափաքիմ ոչ ալ մտադիր եմ Միսթրա մնալ այս գիշեր, ոչ թէ գոռելներէն վախնալուս, այլ որովհետեւ կը վախնամ գողերէն : Ուստի գնա՛ և պատրաստւէ ճամբորդութեան համար :»

Լամբրոս շուտով վերադարձաւ իր տիրուհիին տեղեկացնելու թէ Մօնէմվասիայի եպիսկոպոսն ալ այդ իրիկուն Մարաթօնսի կը մեկնէր, և թէ ինքը կարգադրած էր, ի-

բենց մեծ ապահովութեան համար, մէկտեղ ճամբայ ելլաւ-  
լու, ժամը ութին: Երբ քաղաքը սկսած էր հանդարտիլ, անոնք ճամբայ ելան դէպի Միսթրա:

Արքատիացի աղջիկը կը խօսակցէր եպիսկոպոսին հետ, որ եօթանասուն տարեկան ծերունի մըն էր, բայց ճամբու իւրաքանչիւր ոլորտին անձկագին կը խնդրէր իր ուղեցոյցէն որ վատահ ըլլայ թէ իրենց ճամբան փոխւած շէր: Միշտ, երբ խօսելէ կը դադրէր, կը լմէր կամբրոսին ու եպիսկոպո-  
պոսի սարկաւագին վիճաբանութիւնը ոգիներու մասին, և կը զայրանար անոնց սնապաշտութեան վրայ:

Կէս գիշերէն ժամ մը ետք լուսինը քշած էր աստղերը երկնքէն: Ցորեկի պէս լոյս էր: Իրենց ձախ կողմը եւրօ-  
տասը կը փայլիլէր անվերջ բիւրեղի մը նման, իր բիւրա-  
ւոր ցոլումներով: Խաղաղ Տայգէտը միայն, ուր իրենք ըս-  
կած էին իջնել, կը ձգէր խիտ, ոև շուքեր և աւելի կը խտացնէր տեսարանը: Արդէն բաւական հեռու գացած էին և իրենց ծիերու քայլերը կամացցած էին, երբ վայրենի ա-  
ղաղակը լսեցաւ իրենց առաջնորդէն, «Գոռելնե՞րը, գոռել-  
նե՞րը»:

Զիերը իր թէ հասկցած ըլլային իրենց առաջնորդին ըսածը, հանդարտ կեցան, յամառաբար մերժելով յառաջա-  
նալ:

— «Զէ՞ք տեսներ զանոնք, տիրուհի: Զէ՞ք տեսներ,» աղաղակեց առաջնորդը: Անոր յանկարծական և հաստատ եղանակները սարսափի պէս բան մը ստեղծեցին բոլորի սըր-  
տին մէջ:

— «Հո՞ն են անոնք, հո՞ն»: Սոսկաց և փախաւ առաջ-  
նորդը:

— «Աւազակներ են անոնք,» աղաղակեց Անդրօնիկէն, «և ոչ թէ ոգիներ: Եկուր կամբրոս,» աւելցուց աղջիկը, և քանի մը քայլ առաջ դնաց:

Արիւնը ծերունի եպիսկոպոսի երակներէն քամւեցաւ:

— «Ո՛չ, տիրուհի: Կեցիր, կեցի՞ր,» մրմնջեց կամբրոս:

Այս կերպարանները, թւով հինգ կամ վեց, մարդկային ձեւ ունենալ կ'երեէին, և իրենց ձեռները դէպի երկինք տարածած:

Անդրօնիկէն երկու կամ երեք անդամ ճայնեց, «Ո՞վ էք դուք,» և սպառնացաւ կրակել, բայց պատասխան չստացաւ: Իր իսկ աչքերով տեսաւ այդ կերպարաններու թևերուն վեր վար շարժիլը: Ապա կրակեց իր երկու ատրճանակները:

Զայնը արձագանգեց ապառաժէ ապառաժ, և ապա լոեց: Եպիսկոպոսն ու սարկաւագը սկսան ազօթքով հալածել ոգիները, և մինչև իսկ Անդրօնիկէն սկսաւ վախնալ: Ան սաստիկ հրաման ըրաւ կամբրոսին կրակել, որ ակամայ հնա-  
զանդեցաւ: Ոչ մի արդիւնք առաջ չեկաւ իր կրակելէն, բացի այն որ այդ երեսյթներուն թևերը աւելի արագ շար-  
ժիլ կը թւէին օգին մէջ: Երբ աղջիկը տեսաւ եպիսկոպոսը, որ քանի մը վայրկեան առաջ կը նախատէր ոգիները, խա-  
ռա ակնքելով «հալածեաներ կ'արտասանէր, սկսաւ ինքն ալ ամբողջովին դողալ:

Հինգ երկար վայրկեաններ անցան և երեսյթները դադ-  
րեցան շարժելէ: Երդմնեցուց ութիւններն ու ազօթքները  
կամբրոսին ու սարկաւագին աւելի եռանդով կրկնեցան,  
երբ հովի պէս շշուկ մը լսեցաւ իրենց գլխուն վերերը  
գտնւած մացառներուն ու ժայռերուն մէջ: Անդրօնիկէն  
ակնարկ մը նետեց ետեք, և տեսաւ չորս կամ հինգ մարդ,  
որոնք ցատքեցին ետևի քարերէն: Միենայն ատեն ծանօթ-  
ձայն մը լսեց, հրամայելով անոնց որ ձիգ կապեն արմաթօ-  
լը, որուն վրայ յարձակած էին առաջին անգամ:

Անդրօնիկէն ամէնէն առաջ էր և նեղ ճամբէն հազիւ  
մէկ ձի մը կրնար անցնիլ մէկէն: Բոլորովին համոզւած  
մէկ ձի մը կրնար առաջակներու ձեռքն ինկած էր, ուրիշ  
ըլլալով որ ինքը աւազակներու ձեռքն ինկած էր, ուրիշ  
միջոց չկար, կամ պէտք էր երթալ դէպի երեսյթները կամ  
վերադառնալ և գերի բռնւիլ, Ուստի քաշեց իր սուրը,  
իրեց ասպանդակը իր ձիու կողքին, քերլով զայն քարուտ  
զառիվերը:

Երբ անցաւ այս երեսյթներու մէկի մօտէն, իր սուրով  
զարկաւ անոր, տեսաւ որ կտոր մը ձերմակ կտաւ էր ան,  
զարկաւ անոր, տեսաւ որ կտոր մը ձերմակ կտաւ էր ան,  
տեսակ մը շրջանակի վրայ անցւած և օգով լեցուն: Այս  
պատկերին թևերը կը շարժէին չւաններով, որ յայտնապէս  
կը քաշւէր աւազակներէն, որ պահւըտած էին քարերուն  
ետև: Քիչ մը հեռուն խումբէն երկու հոգի բռնեցին աղ-  
ջիկը, որ կեցած էին հոն անցքը պաշտպանելու համար:

Շատ ուշ յարդելի կամբրոս գիտցաւ թէ իր նախապա-  
շարումը խաբած էր զինքը: Մանիացիները այս խորաման-  
կութիւնը հնարած էին արդիւնքութիւն ա-  
կողմէն: Հիմա, երբ անոնք յարձակեցան անոր վրայ՝  
ոչ միայն սրտարեկ գտան զինքը, այլև առանց կրագէնի, ո-  
րովհետև իր կրացանը պարպած էր: Հաղը մը, որ ճարպի-  
կութեամբ մը նետած էին անոր կուրծքին վրայ, կապեց

զէնքը իր կողքին և անօդնական թողուց զինքը : Իր կղերական ընկերները իրենքիրենք պաշտպանելու և ոչ մէկ փորձ չըրին :

— «Վար իջիր, իմ եպիսկոպոս, ըսաւ Պետրոս, յարդանքով, աւազակներու պէտք :

— «Սպասէ, որդիս, պատասխանեց գողահար եպիսկոպոսը, անոր ուսերուն կոթնելով՝ ձիէն վար իջնալու համար :

— «Ի՞նչ ունիս պայուսակիդ մէջ, հայր :

— «Իմ քսակս, քիչ մը գրամով և եպիսկոպոսական ըղգեստներս :

— «Տուր ինծի քսակդ, իմ եպիսկոպոս, տո՛ւր նաև պայուսակդ : Երեւակայէ որ ասոնք այրիներու ու որբերու կուտաս :» Եպիսկոպոսը հառաչով մը տւաւ իր քսակը :

— «Հիմա թողութիւն տուր մեղի, եպիսկոպոս, և շնորհէ օրհնութիւնդ :»

Եպիսկոպոսը լուռ մնաց :

— «Մենք ժամանակ չունինք վատնելու, եպիսկոպոս, կ'ըսեմ : Թողութիւն տուր մեղի շուտով, որպէսզի ես չմեղադրւիմ :» աւելցուց գլխաւոր աւազակը, սնապաշտօրէն :

— «Բնդունէ թողութիւն և օրհնութիւն որդիս :»

— «Հիմա, հաճէ վերարկուդ տալ :» Առին վերարկուն, ինչպէս նաև մեծ վերարկուն :

— «Աս ալ օրհնէ, եպիսկոպոս : Պատմումանդ ալ տուր մեղի : Կը տեսնեն շատուր ենք մենք, և ամէն մէկը բան մը առնելու է :»

Եպիսկոպոսը տւաւ իր պատմումանը :

— «Հիմա թող որ առնենք կօշիկներդ ու անդրավարտիքդ : Դուն ժամացոյց մըն ալ ունիս, ինչպէս նաև թուղթեր և մատանիներ : Տո՛ւր մատանիներդ : Ներեցէք կոչտ մատներուս, իմ հոգեռը հայրս, հրացան գործածելէն եղածէ,» ըսաւ աւազակը, խոհականութեամբ, մինչդեռ կը կողոպտէր մէտրապոլիտը : Ապերջանիկ առաջնորդը զրկւածէր մօտաւորապէս իր բոլոր հագուստէն, և ստիպւած էր երկար օրհնութիւն մը տալ իրմէն առնւած իւրաքանչիւր կտորի համար : Ապա կողոպտեցին սարկաւագը :

— «Հիմա, մեր եպիսկոպոսը, անդամ մը ևս, բարի հօր մը պէս, ճամբարդ շարունակելէ առաջ, թողութիւն տուր մեղի :»

Գրեթէ մերկ եպիսկոպոսը, բարձրածայն, թողութիւն

տւաւ անոնց մեղքին համար, և խնդրեց միայն աղաստ թողւիլ :

— «Ա՛հ, մեր հոգեկոր հայրը, սպասի՛ր : Գրաւոր խոստում տուր մեղի, որ ամէն անդամ երբ եկեղեցին մէջ կը պաշտօնավարես, պիտի չզրկես մեղի սուրբ հաղորդութենէն :»

Եպիսկոպոսը խոստացաւ, բայց քանի որ այս ներկայի սպարտացիները գոհ չմնացին խօսքով միայն, սարդաւագը գծեց գրաւոր խոստումը, փոխ առնելով այն թանաքամանը, որ նախապէս ինքն իր գօտիին մէջ կը կրէր, և որը աւազակները խլած էին իրմէն :

— «Հիմա,» ըսաւ Պետրոս, առաջնորդին դառնալով, «քու բաժինիդ համար առ սբ հօր կօշիկներն ու վերարկուն, և ահա երեք արծաթ անոր քսակէն :

Ապա իւրաքանչիւրը մոլեռանդութեամբ և ամէնամեծ յարդանքով համբուրեցին եպիսկոպոսի աջը, և եռանդագին ինքնարդարացումներ ըրին եպիսկոպոսն ու իր սարկաւագը ամայութեան մէջ գրեթէ մերկ թողելու յանդգնութեանը համար :

Աւազակները աւելի մեղմ վարեցան Անդրօնիկէին հետքան Լամբրոսին : Իզարմանս իրենց գերիներու թող տւին անոնց որ երթան, իրենց զէնքերն ու հագուստներէն մեծ մասը առնելէն ետք : Օրը կործելու մօտ էր, երբ եպիսկոպոսը, իր սարդաւագը, կամբրոսը և Անդրօնիկէն մէկտեղ շարունակեցին իրենց ճամբան, առանց առաջնորդի, բոկոտն և անպաշտպան :

Երկար օրերու ցաւալի թափառումէ ետք, գրեթէ մաշած, բոլորն ալ հասան նէսի քաղաքը, Քօրնիկ ծոցի խորունկները : Իրենց ժամանումէն քսանըօրս ժամ առաջ, հանդպեցան երիտասարդ և բոլորովին զինւած մանիացիի, որ նստած էր ուժեղ ձիու մը վրայ, և որուն թամբի պայուսակը լաւ լեցւած կ'երեէր : Ոչ պակաս նշանակելի յարգանքով մը, բայց աւելի ընդունելի քան աւազակներունը, ստիպեց կիսամեռ եպիսկոպոսին հեծնալու իր տեղը, և բաժնեց իր ուտեստը սոված ճամբորդներուն :

Իրենց նոր բարեկամին անունն էր Տիմիթրիոս Քուլէսս : Ծնած Մանիայի մէջ, իր բոլոր ընտանիքը, բացի իրմէն, աւազակներ էին : Երբ տասներկու տարեկան էր, անդամ մը արշաւանքի մը մէջ ընկերացաւ անոնց Այնքան սարսափած էր կուէն ու արիւնահեղութենէն որ տուն չվերադար

ձաւ, սյլ թափառեցաւ Պէլօպօնէսի մէջ երկար ամիսներ, կրցածին չափ իր ապրուստը ճարելով։ Վերջապէս Տէմիցանայի դպրոցին մէջ ծառայութեան պաշտօնը առաւ։ Հոն քիչ մըն ալ ուսմունք առաւ և ծանօթացաւ Թրասիբուլոսին հետ։ Չորս տարւայ ժամանակամիջոցին մէջ ան այնքան առաջ գնաց և զարդացաւ որ դասատւութեան պաշտօն մը առաւ նոյն դպրոցին մէջ։

Երբ յունական յեղափոխութիւնը ծագեցաւ, ազատութեան կրակը, որ կայրէր ամէն ազնիւ սրտի մէջ, բոցավուեց ան ալ։

Ցատքեց զէնքի, և հետևեցաւ Մանա իշխանին, չատ մը յաջող պաշարումներու ու արշաւանքներու մէջ։ Տարի մը Միսօլունկի կեցաւ, և օգտւեցաւ յունասէրներու հետ ընկերակցելով։ Իր Պէլօպօնէս ըլլալուն պատճառը Միսօլունկիի պետերէն Նէսիի Փէթրօ պէյին յանձնարարութիւններ տանելն էր։

Այս երիտասարդին յանկարծական երևումին հաւանաբար կը պարտին չորս թափառաշրջիկները իրենց կեանքի պահպանութիւնը։ Ո՛չ մէկ զաւակ, կամ եղբայր կրնարաւելի համակրական և առատաձեռն ըլլալ իրենց տագնապին մէջ։

Անդրօնիկէն շուտով Նէսիէն մեկնեցաւ ծովով Միսօլունկի երթալու համար, բայց դեռ պիտի չտեսնէր իր սիրահարը։ Նաւը Քօրօնիք ծոցէն մեկնելուն պէս, հոն երեցան եղիպտոսի փոխարքայի տղուն՝ իպրահիմ փաշայի մեծ նաւատորմիզը, որ արդէն սկսած էր շրջափակել հարաւային Պէլօպօնէսի եղերքը։ Յոյն նաւաստիները իրենց բոլոր կըրցածնին՝ ապաստանարան գտնալու փոքրիկ ծոցերէն մէկուն մէջ Մէթօնի և Քալոս բարձրաւանդակի միջեւ։ Հոն կրակի տւին իրենց նաւը և լեռները ելան, որովհետեւ երկիրը ամէն կողմարաբներով կը վխտար։

### ԺԼ. ԳԼՈՒԽ

Լ ե ս պ ո ս ի Կ ա ռ ա վ ա ր ի չ ը

Նախորդ տարւայ յունիսին, ինչպէս կը յիշենք, Առնավուտ փաշան Պօլիսէն Գաւիրէ խրկւած էր։ Հինգ ամիս ետք ան մայրաքաղաք վերադաճաւ և հոն նորէն բարձր պաշտօն վարեց։

1824-ի սկիզբները ան ընտրւած էր Լեսպոսի կառավա-

րիչ։ Այս կղզիին մէջ էր կայսերական նաւատորմի զօրաբաժինը, որ կը բովանդակէր երկու հարիւր փոխադրանաւեր և ուրիշ նաւեր։ Խօսրէվ, Քափտան փաշան, և սուլթան Մահմուտի մտերիմ բարեկամը, անոր հրամանատարն էր։ Ան կը ծրագրէր այդ ատենաները նւաճելու Փսարան, որ ապաստանարան կուտար փախստական քիոսցիներուն, և կը պարծենար կոստանդին Քանարիսի ծննդավայրը ըլլալուն համար։

Փսարացիները իմացան անոր ծրագիրը, և պատրաստ կեցան պաշտպանելու իրենքզիրենք։ Անոնք վարձեցին նաև երեք հազար առնավուտ վարձկաններ, Քօթթաս անուն հրամանատարի մը տակ։

Նաւատորմին մեկնումէն քանի մը օր առաջ, մինչդեռ Առնավուտ փաշան կը խօսակցէր ծովակալին հետ, փոքրիկ նաւակ մը մօտեցաւ որ տաճկական դրօշակ կը կրէր և որուն մէջ կային երեք առնավուտներ։ Երեքէն մէկը ՔարաՍէյիտ Ալին էր։

Պարթաքասը տեսնելով իսկզբան նեղւեցաւ քիչ մը։ Ապա խորհելով թէ Պարթաքաս չի կրնար գիտցած ըլլալ թէ Թրասիբուլոս ողջ է, ինքնիրեն եկաւ և ոչ մի վերաբերմունք ցոյց չտւաւ։

Այս մարդիկը եկան իբրև լրտեսներ իրենց հրամանատար Քօթթասէն։ Յունական ապստամբութենէն առաջ, ան հաւատարիմ և վստահելի փոխանորդն էր, Խօսրէվին։ Յետոյ նորէն քրիստոնեայ դարձած էր, և թրւրքերուն դէմ կուած։ Փսարացիները ոչինչ չէին գիտեր Քափտան փաշայի հետ ունեցած իր նախնի յարաբերութիւններու մասին։ Հիմա, իր նախկին տիրոջ մարդ խրկած էր, խոստանալով մատնել իր ներկայ վարիչները և հրաւիրելով թիւրքերը ցամաք ելլալու ամենազօրաւոր և անառիկ տեղերը որ փըսարիացիները անոր պաշտպանութեան յանձնած էին։ Այս դաւաճանութեան պայմանները շուտով կարգադրեցան ծովակալին և երեք լրաբերներուն միջեւ։

Պարթաքաս հրաւիրեց իր նախնի ծառան իր պալատը և հետևեալ խօսակցութիւնը տեղի ունեցաւ հոն՝ թիւրքերէն լեզւով։

— «Ինչո՞ւ խարեցիր զիս, ՔարաՍէյիտ Ալի։ Ինչո՞ւ չի խեղդեցիր այդ կեավուրը։»

— «Ո՞վ ըստ քեզի, փաշաս, թէ ես չխեղդեցի զինքը։»

— «Ես ինքս ողջ տեսայ ան։»

Առնավուտը շւարեցաւ, և կմկմաց, «Ես ալ ողջ տեսած եմ զայն: Ես այնքան զարմացայ որքան դուն, որովհետեւ, կ'երդնում Ղուռանին վրայ որ, ես խեղդեցի զինքը լիճին մէջ տեղ, մեծ գնդակ մըն ալ կապելով իր վզին:»

— «Իսկապէս տեսած էք զայն: Ո՞ւր է:»

— «Փսարայի մէջ:»

— «Փսարայի մէջ: Փսարա՞ է հիմա:»

— «Այսու Սն վաշտ մը փսարիացիներու կը հրամայէ նոյն տեղը ուր մերիններն են:»

Խորամանկ Պարթաքասը ջանաց թափանցել առնավուտին սիրու և գիտնալ թէ արդարե ճշմարտութիւնը կը խօսէր ան՝ թէ կը խաբէր զինքը, բայց ոչ մէկ նշան չկրցաւ գըտնել Քարա Սէյխտ Ալիի սև և մազոտ երեսին վրայ:

— «Ինչու չհարցուցիր անոր թէ ինչպէ՞ս պրծաւ մահէն:» Հարցուց Պարթաքաս:

— «Այդքան յիմա՞ր եմ, որ այդպիսի բան մը ընեմ: Ան չի գիտեր թէ ես ունէ բան ըրած եմ իրեն, որովհետեւ ան բնաւ չտեսաւ իմ դէմքս, գիշեր ըլլալուն պատճառով, և ես հազիւ հազ յիշեցի ան:»

— «Ունէ կին ունի՞ հետը:»

— «Ես չտեսայ ունէ մէկը:»

— «Եւ դեռ Փսարա՞ է:»

— «Անշուշտ, և միտք ալ չունի անկէ մեկնելու, ինչու որ փսարիացիները միտքերնին դրած են դեի պէս կուիլ և անձնատուր չըլլալ:»

— «Հոս նայիր, Քարա Սէյխտ Ալի: Կրնա՞ս ողջ-ողջ ինծի յանձնել զայն:»

— «Զգիտեմ, փաշաս, կոիւը սկսածին պէս առաջին գնդակը կրնայ գետին նետել զայն:»

— «Ես գիտեմ ատ, Քարա Սէյխտ Ալի, բայց չե՞ս կրնար ան մէկդի բերել, ուր մենք ցամաք պիտի ելենք, և իմ մարդոց յանձնել զայն: Ես պիտի հրամայեմ անոնց ողջ բոնել զայն և չսպաննել: Եթէ ընես, աւելի մեծ վարձատրութիւն մը պիտի ստանաս քան առաջ:»

Առնավուտը խոստացաւ, որպէսզի ինքզինք դուրս պըրծէ անգութ Պարթաքասի ճանկերէն: Բայց Փսարայի մէջ ո՛չ Թրասիբուլոս և ոչ ալ իր շուքը բնաւ երևցած էր: Թրասիբուլոսին պատճառով Պարթաքաս որոշեց ընկերանալ ծովակալին, իր փառաւոր նաւատորմին միջ:

ԺԹ. ԳԼՈՒԽ

Ն ե ր կ ա յ ի Հ ե ր ո ս ո ւ թ ի ւ ն ը

Փսարիացիները կը կասկածէին թէ Քօթաս դաւեր կը լարեր իրենց, բայց անմիաբանութիւնները, որոնք չատ անդամ յաղթած են յոներու ջանքերուն, երևան եկան իրենց խորհրդաժողովին մէջ: Ասկէ զատ անզգամը բաւական ազդեցութիւն ունէր բնակիչներուն վրայ որ դիւրին չէր հակառակիլ: Ծովուն մէջի ժայռերն ու խոռոշաւոր ապառաժները իր պահպանած կէտերը այնքան անմատչելի կ'ընէին, որ այդ ուղղութիւնով թշնամուն ցամաքը ելլալու վախը չկար:

Անվեհեր Քանարիսը պնդեց հրձիգ նաւերով յարձակիլ թիւրք նաւատորմին վրայ, բայց ընդդիմադիր կուսակցութիւնը արդիեց ատ՝ խորհրդաժողովին մէջ: Նաւերուն զէնքերն ու նաւատորմիները դուրս բերին ցամաքային պատւարներ աւելի զօրացնելու համար: Որպէսզի փախուստի բոլոր միջոցները վերցնեն և ստիպւած ըլլան մինչեւ մահ կուիլ, նաւերուն ղեկերը հանեցին, և բոլորովին քանդեցին զանոնք: Այս ուազմագիտութիւնը վաղեմի Սպարտային արժանի էր թերես, բայց կղզիին տեղագրական կերպարանքները և թշնամիին գերազանց նաւային հանճարը անհրաժեշտ կը դարձնէր որ այս ժողովուրդը օգտւէին ունէ պատեհութենէ, և կուելու իրենց զօրաւոր թշնամիին դէմ ջուրին վրայ նախ քան իրենց ցամաքին վրայ ամրանալը՝ հոն կուելու համար անոնց դէմ: Իրենց նաւերուն մէջ թողուցին միայն ծերերը, կիներն ու մանուկները, քանի մը նաւատորմիներով, զանոնք պաշտպանելու համար ունէ արկածի պահկուն:

Նաւամատոյցին երկու իւրաքանչիւր ծայրերը հազար հինգ հարիւր զօրք տեղաւորեցին, այդ գրեթէ անանցանելի եղերքին մէջ տեղերը թնդանօթներ տնկեցին: Զեռքի տակ ունեցան պահեստի չորս հազար զօրք, տիրապետող բարձրութեան մը վրայ, պատրաստ շարժելու հոն ուր վըսանդը կրնայ աւելի սպառնական ըլլալ:

Ցուլիսի առաջին օրը սուլթանի նաւատորմը մեկնեցաւ Լեսպոսէն, և հետևեալ օրը իրիկւան դէմ երևցաւ Փսարայի բացերը:

Քանի մը Փրէկաթներ ասպատակեցին բոլորտիքը քննելու և քանի մը հարւածներ փոխանակելու բերդերուն հետ, բայց յետոյ վերադարձան իրենց դիրքը :

Թիւրքերը մնացած գիշերը անցուցին կղզիին բացերը : Հոյսերն ու լապտերները կայմին և նաւուն զանազան կողմերը ցոյց կուտային թէ Խուրչիտ փաշան նախազգուշութիւններ ըրած էր արկածախնդիր հրձիգ նաւերու դէմ :

Յուլիս երեքի արշալոյսին թիւրք նաւատորմը առաջացաւ երկու բաժինով։ Զօրաւոր բաժինը մօտեցաւ լաւ ամրացած նաւահանգստին մուտքը, մինչդեռ միւսը քշեց դէպի հոն ուր Քօթասն ու իր առնավուտներն էին :

Փոխ-ծովակալի նաւուն վրայ, որ կառաջնորդէր երկրորդ բաժնին, կեցած էր Պարթաքաս, իր ձեռքին բոնած լրտեսող դիտակ մը կը ջանար գտնել Թրասիբուլոս առնավուտ վարձկաններու մէջ :

Պատերազմանաւը սկսաւ բուռն թնդանօթաձգութիւն մը քաղաքին վրայ։ Թանձր ծուխին մէջ երկրորդ բաժինը յաջողեցաւ, առանց տեսնելու, ցամաք հանել մօտաւորապէս տասնըսորս հազար կատաղի ենիչէրիներ փոքրիկ, աւագուտ նաւահանգիստ մը որ երկու ահագին սեպացեալ ժայռերու մէջ տեղ կը գտնւէր, Քօթասի դիրքին մօտ։ Երեսուն փսարիացիներ երեք թնդանօթներով դիրք մը ունէին մօտերը։ Զանացին ետ մղել, բայց ինկան առնաբար, զէն իձեռին, մեծ ջարդ մը տալով թշնամուն նախապէս։ Ապա ենիչէրիները սուրէ անցուցին նոյն իսկ այն առնավուտները որոնք ընդդիմադրած չէին անոնց ցամաքը ելանուն, այլ գրկաբաց ընդունած էին :

Երբ Քարա Սէյիտ Ալին տեսաւ ենիչէրիներու նենդութիւնը, և ճանչցաւ լեսապոսի կառավարչին դէմքը, սստումով մը ցատքեց վար հեռաւոր հրետանիի մը մօտ որ դեռ թիւրքերը գրաւած չէին, և վազեց փսարիացիներու գծին ամէնամօտ կէտը։

Կղզեցիները բուռն կերպով դիմադրեցին ծովակալին յարձակումին, բայց երբ ենիչէրիները, որոնք տիրացած սպառնացող դիրքերու, սկսան վխտալ, ինքզինքնին խոտորնակի կրակներու ենթարկւած գտան։ Զարմանքն ու շփոթութիւնը տկարացուց իրենց ուժը։ Անոնք ետ մղած էին առաջին բաժինը, բայց հիմա չգիտէին թէ ինչ պէտք էր ընել։ Անորոշութեան այս սոսկալի վայրկեաններուն մէջ Խուրչիտ փաշան յաջողեցաւ ուրիշ բաժին մըն ալ ցա-

մաք հանել։ Այսպէս փսարիացիները ճնշւած էին ամէն կողմէ :

Սակայն դեռ յաղթութիւնը յամառաբար կը վիճւէր։ Վերջապէս գրեթէ հինգ հարիւր յիսուն յոյներ, քալելով իրենց ընկերներու դիակներու վրայէն, կտրեցին իրենց ճամբան և մագլցեցան մերձակայ բլուր մը։ Անկէ ալ, երեկոյին, անցան սր Նիքոլայի բերդը, որուն մէջ կիներու, մանուկներու ու ծերերու բազմութիւն մը արդէն ապաստան գտած էր։

Ենիչէրիներէն պրծելով, Քարա Սէյիտ Ալին քրտնաթաթախ քաղաք հասաւ։ Մտաւ առաջին հանդիպած տունը։ Հոն դտաւ ոտքէն վիրաւորւած մարդ մը, որու մօտ կեցած էր իր երիտասարդ և գեղեցկատեսիլ կինը, ծեր կին մը, որ յայտնապէս էրկան մայրը ըլլալու էր, և երկու կամ երեք աղախիններ, բոլորն ալ սպառապէն։

Ենիչէրի մը կարծելով զայն բոլորն ալ զէնքերնին վեցուցին ինքնապաշտպանութեան համար, բայց Քարա Սէյիտ Ալին համոզեց զանոնք թէ ինքը թշնամի մը չէր, և ստիպեց անոնց շուտով քաղաքը թողուլ, որովհետև ենիչէրիները շատ հեռու չէին։

«Կրնա՞ս վերցնել էրիկս և սր Նիքոլայի բերդը տանել զայն։ Ես քեզի պիտի տամ այս բոլոր ժամացոյցները, եթէ ուզես ընել,» ըստ երիտասարդ կինը, Քարա Սէյիտ Ալիին։ ցոյց տալով անոր երեք ոսկի ժամացոյցներ։

«Եւ ես ալ քեզի պիտի տամ այս մարդարիտը,» աւելցուց ծեր կինը։

Առնավուտին աշքերը փայլեցան գանձին իտես։

«Դուք ալ պիտի գա՞ք,» հարցուց առնավուտը։

«Մենք քեզի պիտի հետևինք, և ձեռք պիտի կարկառենք երբ յոդնիս։»

«Բերդը ապահով չէ, և ենիչէրիներու ալ պիտի հանդպինք։ Ես կոնակս կ'առնեմ կը տանիմ զայն դէպի հաւերը։»

«Ի՞նչպէս կրնան նաւերը թողուլ առանց դեկի։ Ո՛չ, դէպի սր Նիքոլայի բերդը, և մենք ալ կուգանք։»

Առնավուտը նկատեց ժամացոյցներն ու մարդարիտը, և անխօս, շալկեց մարդը և, միւս կիներուն հետ մէկտեղ, թողուցին տունը։

Բերդը հասնելու համար մարդ պէտք է կամ երթայուղիլ գծով, — այս պարագային ստիպւած պիտի ըլլայ

կտրել թիւրքերու շարքը, ինչպէս հինգ հարիւր յիսուն փառքիացիները ըրբն, — կամ պէտք է մնջ դարձւածքով մը երթայ, որը երկար ժամեր կը պահանջէ:

Քարա Սէյխտ Ալին երկրորդը ընտրեց. և աշտարակին դիմացը հասան էիս գիշերին:

Անկարելի էր ներս մտնալ. թիւրքերը ամէն կողմէն պաշարած էին, և կ'ակնկալէին վերջին յարձակումը տալ յաջորդ օրը: Ժամանակ չկար ետ երթալու և մահը անխուսափելի էր ցորեկի լոյսը զանոնք երեւան բերելուն պէս:

— «Լաւ է որ նաւ երթանք, իմ կիալուրիսս,» ըստ մանկամարդ կինը, իր երկան:

— «Ես գաղափար մը ունիմ, կինս: Այ կողմերնիս մեծ թղենիի ծառ մը կը յիշեմ: Դուն ծառին վրայ կը մագլցես, ես ալ տակը կը մնամ: Եթէ թիւրքերը եկան, միայն գընդակ մը տուր ինծի, որպէսզի անոնց ձեռքը չիցնամ, և դուն ալ անոնց գնդակները պիտի քաշես ծառին մէջ, և այսպէս մենք կը մեռնինք ճշմարիտ փսարիացիի մը մահով:»

Այս պարագային տակ ամէնէն լսւ խրատն էր: Անոնք անմիջապէս փնտռեցին թղենին:

Սրչալյսը բացւելուն պէս, ծառին վրայէն անոնք նըշմարեցին ենիշէրիներու խումբեր, որոնք կրկնակի յարձակումներ կուտային որ. Նիքօլայի բերդին. Յուլիս չորսի այդ ամբողջ օրը նոր նոր տաճիկ զօրքեր ցամաք կ'ելլէին, բայց պաշարւողները յուսահատ դիմադրութիւն մը կը պահէին:

Միենոյն ատեն Քարա Սէյխտ Ալին իր բարձրութենէն պարզապէս տեսաւ իր նախկին տէրը՝ նստած իր ծառաներուն հետ, գնդակի հեռաւորութենէ դուրս գտնւող քարի մը վրայ, դարձնելով իր դիտակը ամէն կողմ և դիտելով կուրը:

Բերդին հրացանները երեք կատաղի յարձակումներ ետ մղեցին, բայց վերջապէս փսարիացիներու ուազմամթերքը սկսաւ սպառիլ, և նոր զօրքերու շարունակական երեսումէն, անոնք դիտցան որ կամ պէտք էր անձնատուր ըլլային կամ մեռնէին:

Ժամը գրեթէ երկուքին, կէսօրէ ետք, հրամանատարներէն մէկը հարցուց պաշարւողներուն թէ ո՞րը կը նախընտրէին, — անձնատուր ըլլայլը, թէ փառաւոր մահը:

«Փառաւոր մահ մը լւատգոյն է քան գերութիւնը,» աղաղակեցին մարդիկ ու կիներ միասին:

Մէծ քանակութեամբ վառող ամբարւած էր բերդին գուրսի կողմը խորունկ ականի մը մէջ:

Հաստիեկ նաւասատի մը պարիսպէն դուրս ցատքեց, վառած ջահ մը բռնած իր ձախ ձեռքին և վազեց գէպի ականը, բայց երբ միայն քանի մը քայլ հեռուն էր՝ ինկաւ գընդակներու տարափի մը տակ:

— «Ուրիշ մը, ուրիշ մը,» աղաղակեց տասնըհինգ տարեկան պատանի մը, և կայծակի մը պէս հետեւցաւ բռնելու անմահութեան ջահը: Ան ալ ինկաւ ուեէ բան մը գլուխ հանելէ առաջ: Միենոյն կերպով ծերունի մըն ալ ինկաւ, որ տեսնօք քաջ նաւասատի մը եղած էր այն ուռս նաւատորմին, որ այրեց թրքական նաւերը, Զէշմէի մէջ: Երեք ուրիշներ որոյնը փորձեցին կարգով, բայց ասոնք ալ նախ քան վառութիւնը գիշեամարանը հասնիլը մահւան հանդիպեցան:

Քանի մը վայրկեան յրյունը դադրեցան կրակելէ: Ծունկի չոքած, իրենց ձեռքերը բարձրացուցին Անոր որ իրենց առջեւ դրած էր այսպիսի մարտիրոսութիւն մը աղատութեան ու քրիստոնէութեան համար:

Թիւրքերը կարծելով թէ անոնք կրակելը դադրեցուցին, որպէսզի անձնատուր ըլլան, ամէն կողմէն վազեցին բերդին դէմ աղաղակելով «Ալլահ!»:

Ապա ճերմակ դրօշակ մը ծածանեցաւ բերդին վրայ, որ կը կրէր «Աղատութիւն կամ մահ» բառերը և միենոյն ատեն աշխարհը դղրդաց և ամբողջ հօրիզոնը լեցւեցաւ ահագին և կրկնակի որտուրմներով:

Մը. Նիքօլայի բերդը պայմանական օդին մէջ, շուռ տալով դէպի երկինք կամ թաղելով անհարթ քարերուն մէջ վեց հազար թիւրք և փսարիացիները, զինուոր, կին, մանուկ և ծերերը որոնք ներսն էին:

### Ի. Գլուխ

Կ ն ո ջ մ ը Պ ա շ տ պ ա ա ն ո ւ թ ի ւ ն ը

Պայթումի այդ վայրկենին թանձր ծուխի մէջ առնավուտ փաշան բաժնւած էր իր ծառաներէն, և սկսաւ կրցածին չափ հեռու վաղել այդ սոսկալի աեսարանէն: Վերջապէս կանգ առաւ այն ծառին տակ որուն վրայ մագլցած էին Քարա Սէյխտ Ալին և փսարիացիները:

Անոր մօտենաւը տեսնելով, վիրաւորւած կեալուրիսը իր ուժերը հաւաքեց, ոտքի կեցաւ և սպասեց ինքղինք պահէլով ծառին ետեւ: Վատասիրտ Պարթաքասը բաւական մօ-

տենալուն պէս, անոր վզէն բռնեց և իր ուժեղ մատներով ուզեց խեղդել:

Վրէժինդրութեան կատաղի ծարաւով կեալուրիս իր սուրը Առնավուտ փաշային սրտին դէմ բռնած էր, երբ, հեացող չունջով մը, վերջինս ըսաւ, «Մի՛ սպաններ զիս, ես քրիստոնեայ մըն եմ» Անոնք զիս բռնի թիւրք ըրին»:

— «Յո՛յն մըն ես դուն. յոյները փաթթոց չեն ունենար»:

— «Ես փաթթոց չեմ ունեցած միշտ: Անոնք զիս Փաթթաս տարին: Զէյմիսին, Լօնթօսին հետ եղբօր պէս ենք»:

— «Բա՛հ, Առնավուտ փաշա,» աղաղակեց առնավուտը, ցատկելով ծառէն վար, «Ես կըսեմ թէ այս մարդը ուեէ աղգականութիւն չունի Լօնթօսի հետ»:

— «Ի՞մ Փարա Սէյիտ Ալիս, Ալլահը խրկեց քեզի: Օրհնեալ ըլլայ Ալլահը,» և նայեցաւ դէպի թզենին, որուն խիտ տերևներուն ու ճիւղերուն մէջ տեսաւ ատրճանակներ և դանակներ առանց կարող ըլլալ որոշելու թէ որքան և ինչ մարդիկ կային հոն»:

— «Դուք ի՞նչ էք, թիւրք թէ քրիստոնեայ,» Հարցուց առնավուտը:

— «Ճի՛շդ ինչ որ դուն ես Քարա Սէյիտ Ալի, դուն բաւական լսւ գիտես»:

— «Ես առնավուտ բազէ մըն եմ, ով որ ինծի ամէնէն շատ դրամը տայ, կը կուիմ անոր համար»:

— «Սուրդ անոր սիրտը միսէ, իմ կեալուրիսս: Զե՞ս լըսեր: Փաշա մըն է ան: Ի՞նչ բանի համար կը պահես զայն, կեալուրիս: Անոնք ամբողջ Փսարան մոխիր դարձուցին.» աղաղակեց փսարացիի կինը:

Փսարացին կասկածի մէջ էր, չգիտէր թէ արդեօք իր կնոջ լսելով իր սուր դանակը աւելի խորը միսէր Պարթաքասի սև սրտին մէջ, թէ տեղի տար անոր թախանձագին պաղատանքներուն:

— «Հանդա՛րտ կեցիր: ինչո՞ւ կը պոռաս: Որպէսզի թիւրքերը գան և քեզի աղատե՞ն»:

— «Ես չեմ պոռար, միայն մի սպաններ զիս: Ես համբաւաւոր Պարթաքասն եմ, Տէմէցանայի քէհեային աղջկան դաստուն: Եօթը լեզւէն կը խօսիմ, այս պատճառով ինծի փաշա ըրին: Ես կեսպոսի փաշան եմ, և գաղտնապէս բարիք կընեմ քրիստոնեաներուն: Զեր գերին ըրէք զիս, բայց մի սպանէք: Ես հարուստ եմ և կրնամ իմ փրկանք

վճարել, և կրնաք փոխել զիս ձեր հարիւր մարդոց հետ: Ի՞նչ պիտի շահիք կեանքը առնելով մէկու մը որ հետը փարա մը անդամ չունի»:

— «Ես չեմ սպաններ զայն խմբապետ, որովհետեւ գիտեմ թէ ան իսկապէս շատ հարուսաս է: Պզտիկ գործի մը համար տասը հազար դրուշ տւաւ ինծի անդամ մը»:

— «Ծառէն վեր մագլցէ: Ծո՛ւտ: Եթէ մենք փախչինք, դուն ալ պիտի փախչիս: Եթէ թիւրք մը գայ հոսնախ դուն պիտի մեռնիս ապա մենք: Բարի մայր, աչքերդանոր վրայէն մի վերցներ: Քեզի կը յանձնեմ զայն և գիտեմ թէ ի՞նչ օձ է»:

— Պարթաքասը, առնավուտը և փսարացին իրենք զիրենք պահեցին թզենիին տերեններուն մէջ մինչդեռ պայթիւնի ծուխը աստիճանաբար կը փարատէր, կեալուրիս վերստին ապահովեց իր դիրքը ծառին ետև:

— «Ինչպէ՞ն պատահեցաւ որ այս ծառին մէջ կը գտնւիս Քարա Սէյիտ Ալի,» «Հարցուց Պարթաքաս, թիւրքերէն, իր սարսափը նւազիլ սկսելուն պէս»:

— «Անոնք ինծի վճարեցին վիրաւորւած մարդը տանելու և իրենց մօտ կենալ կուելու համար»:

— «Բայց դուն Քօթասին ու միւս առնավուտներուն հետ չէիր»:

— «Հոն էի բայց երբ տեսայ այն պատւաւոր եղանակը որով վարւեցաք անոնց հետ, ևս երեսուն ոտք բարձրութենէ մը վար ցատքեցի ու փախայ»:

— «Ես ուեէ մէկուն չվնասեցի: Ենիշէրինները ամէն տեղ վայրենի դաղաններ են»:

— «Դուն անոնցմէ գէշ ես — դուն աւելի մարդիկ ըսպաննած ես: Գոնէ այդպէս կ'ընեն պատերազմի մէջ»:

— «Ինչպէ՞ն կը յանդգնիս այդպէս խօսիլ ինծի», կըմկմաց փաշան ծածկելով իր ոսղսութիւնը:

— «Դիւրին է քանի որ կրօնքդ կը փոխես այդքան յաճախակի: Երբ Եանիա էիր թիւրք մը և քաֆթանձի մը չէի՞ր: Ինչո՞ւ ճիշդ հիմա ըսիր թէ քրիստոնեայ մըն ես»:

— «Երբ պղտիկ տղայ էի քրիստոնեայ մըն էի: բայց թիւրքերը առին և միւսիլման ըրին զիս»:

— «Այդ բոլորը սուտ ես: Քեզմէն զատ ուրիշ մը չքերաւ լալիօթները քէհեային աշտարակը և կոտորեց այդքոլոր ժողովուրդը. դուն քու կամքովդ իսկ գացիր թիւրքերուն հետ»:

— «Ո՞վ պատմեց քեզի այդ սուտերը, Քարա Սէյիտ Ալի» :

— «Թրասիբուլոս պատմեց ինձի» :

— «Կը տեսնեմ որ բաւական լաւ ծանօթ էք իրարու», ըստ կեալուրիսի ծերունի. մայրը, որ թիւրքերէն կը հաս- կնար, և հետաքրքրութեամբ կը լսէր անոնց :

— «Այո՛, Եանիա ճանչցայ զինքը», աղաղակեց առնա- վուտը ընտաներար շոյելով Պարթաքասի կոնակը և հեգնօ. րէն նայելով անոր երեսին :

Առնավուտ փաշան մոռցաւ իր վախը և խոր վիրաւո- րանք մը զգաց իր հալարտութեանը : «Պրավօ՛, Քարա Սէ- յիտ Ալի, պրավօ՛ : Լաւ վերաբերմունք ցոյց կուտաս քու- նախկին տիրոջդ : Եւ ի՞նչ եղաւ Թրասիբուլոսը», շարու- նակեց ան, թիւրքերէն, փոխելով իր եղանակը և նշան ընե- լով անոր որ զգուշանայ :

— «Ի՞նչ եղաւ ան : Կ'ուղե՛ս դիտնալ : Ինձի շըսիր որ ջրախեղդ ընեմ դինքը», ըստ առնավուտը, փաշային երե- սը նայելով : «Բայց ան ճմարիտ փալիքարի մըն էր, և ես անոր դէմ կուած էի Տրակացանայի մէջ, և արեան ուխտ մը ունէի անոր հետ : Ան լաւ վճարեց ինձի, ուստի չոպան- նեցի զինքը, այլ խնայեցի իր կեանքին ինչպէս նաև Քար- լինը, և հիմա Միսօլունկի կը գտնւի ան :»

Պարթաքաս բառ մը իսկ չարտասանեց, այլ ջղաձդօրէն իր շուրթները կրծեց :

— «Փսարա գալերնէս առաջ Միսօլունկի էինք, և նորէն տեսայ զինքը : Սն ծանրապէս վիրաւորւած էր Քարփինէսի մէջ, ուր կը գտնւէր Մարկոս Պօցարիսի հետ, բայց հիմա ապաքինելու վրայ է ան : Օ՛, քու բոլոր դաղտնիքներդ գի- տեմ ես, ինչպէ՛ս դու դասատու մըն էիր Տէմէցանայի աշտարակին մէջ և ինչպէս բերիր լալիօթները, ինչպէ՛ս խարեցիր Լօնթօս՝ Փաթրասի մէջ, ինչպէ՛ս փախար Տիկին Վուվուլինայէն Թրիփոլիցայի մէջ, ինչպէս ձեռքդ դրիր Ալի փաշայի բոլոր դանձերուն վրայ, և պատճառ դարձար Խուրշիտ փաշայի մահւան, և ինչպէ՛ս Անդրօնիկէն դուրս պրծաւ քու ճանկերէդ :»

— «Եւ Անդրօնիկէն ի՞նքն ալ Միսօլունկի էր», հարցուց Պարթաքաս և իր մազերը ցցւեցան :

— «Ան կ'սպասէր աղջկան ամէն ժամ Յոնիական կղզի- ներէն :»

— «Եւ այս կապիկը ըրած է այդ ամէնը», աղաղակեց

ծերունի կինը . «Բա՛, ես կուզեմ կախել զինքը այս ճիւղե- րուն մէկէն վար :»

— «Կապիկ մըն է ան, տիկին, իր ծուռ մարմինով :»

— «Ի՞նչ սուտեր կը յերիւրես, Քարա Սէյիտ Ալի : Դուն կը հաւատաս ամէն ինչ որ կը պատմեն քեզի : Մի հաւա- տար, տիկին մայր, մի հաւատար : Երբ մէկը հարուստ և աղդեցիկ ըլլայ, բոլոր ժողովուրդը կը հաջեն անոր հեռու- էն :»

— «Հո՛ս նայիր, դամած . կը ստե՞մ, կ'ըսես : Տասը հա- զար զրուշ չտւի՞ր ինձի Թրասիբուլոսն ու Քարլը Լիճին մէջ ջրախեղդ ընելու համար : Սո՞ւտ է ատու, հարցուց Քարա Սէյիտ Ալի բարկութեամբ, ոլորելով իր մեծ պեխը :»

— «Ի՞նչ կը խօսին անոնք այդքան բարձր, մայր», հար- ցուց կեալուրիս :

— «Կը թւի թէ անոնք բաւական լաւ կը ճանչնան զի- րար : Ցաւալի է որ ես չեմ հասկնար թիւրքերէն, պատաս- խանեց իր կինը :»

— «Անոնք իրաւի լաւ կը ճանչնան զիրար», ըստ ծեր կինը, «Կը տեսնես այս կապիկը, տղաս : Ան շատ քրիստոն- եաներ սպաննած է, և շատ ուրիշներ ալ կողոպտած է, և այսպէսով փաշա եղած է : Ըսէ Քարա Սէյիտ Ալիին որ քե- զի պատմէ, ան ալ ուրացող մըն է :»

— «Այդպէ՞ս է : Գոցէ անոր բերանը ուրեմն, ինչո՞ւ պէտք է պահենք զայն : Այս ուրացողները թիւրքերէն ալ գէշ են :»

— «Մի հաւատար, իմ բարի մայրս, Քրիստոսի սիրուն : Այնքան յամա՞ռ ես որ մէկը սպաննես առանց ապացոյցի : Ես քեզի պէս քրիստոնեայ մըն եմ : Այս մարդը թիւրք մըն է : Տես իմ համայիլս, ճմարիտ խաչին կտորի մը հետ մէկտեղ : Մանկութենէս իվեր վիզէս կախած եմ զայն : Եթէ թիւրք եղած ըլլայի, ինչ բանի պիտի գար ան ինձի : Ոչինչ բայց եթէ դիպւածները փաշա կ'ընեն զիս : Ես երկու հարիւր հազար զուրուշ կրնամ տար քեզի իմ աղատութեա- նըս համար : Ես ամբողջ Մօրէայի և Ռումէլիայի մէջ աղ- դականներ ունիմ, Քարայիսքաքիս, Մարկոս Պօցարիս, Լօն- թօս, Մավրօքօրտաթոս, բոլորն ալ իմ աղդականներս են :»

— «Մի հաւատար, խմբապետ, այդ բոլորը սուտ է, մի- այն թէ հարուստ է :»

— «Ա՛հ, անիծեալ գերի : Առնավուտը իմ ծառաս էր, հացս կերաւ և տես թէ ինչպէս կը վարւի հիմա ինձի հետ :»

— «Մի՛ անպատճեր զիս, կ'ըսեմ, և դուն չկերա՞ր քէհ-  
եային հացը»:

— «Գեղեցկատեսիլ արարած», ըսաւ Պարթաքաս դառ-  
նալով կեալուրիսի կնոջ և մեղմացնելով իր եղանակը, «Բու  
պաշտպանութիւնդ կը խնդրեմ: կը տեսնամ թէ արիւնը  
որքան ծարաւի է վրէժխնդրութեան, և դուն հոգդ չես  
ըներ, անմեղին համար ըլլայ ատ թէ յանցաւորին: Հո՛ս  
նայիր: Մեր հայրերու հին օրերուն մէջ դեղեցկատեսիլ  
կնոջ մը պաշտպանութիւնը աստւածուհիի մը պաշտպանու-  
թեանը կը նմանէր, և ոչ ոք չէր բռնաբարեր զայն: Եթէ  
զիս քու պաշտպանութեանդ տակ առնես, կը խոստանամ  
քեզ մեծ տիկին մը ընել: Ես շատ հարուստ եմ, ուստի ին-  
չո՞ւ կ'ուզես սպաննել զիս»:

— «Թող որ քիչ մըն ալ ապրի կեալուրիս: Այդ առնա-  
վուաը գիտէ թէ որքան հարուստ է ան: Թերես ան կը լը-  
րացնէ մեր կորուսած հազարները», ըսաւ մանկամարդ կի-  
նը:

— «Եթէ տեսնաս թիւրքերուն հոս դալը, այն ատեն  
լմնցուր զինքը, որովհետեւ եթէ անդամ մը մեր ձեռքէն  
պրծի, առաջինը պիտի ըլլայ մեզ սպաննողներէն»:

Մարդիկ և կիներ այդ պահուն մահաղէպ լռութեան  
մը մէջ ինկան: Իւրաքանչիւրը կը զարմանար թէ արդեօք  
ան պիտի փրկէր անոր կեանքը թէ ոչ:

Պարթաքաս, մանաւանդ, ըսաւ ինքնիրեն թէ եթէ բա-  
րի բախտը այս անդամ ալ թողուր իրեն երթալ, ասկէ ետք  
հաւատարիմ թիւրք մը պիտի ըլլար, որովհետեւ իր ոճիրնե-  
րը այնքան ծանօթ էին յոյներուն, որ չէր կրնար ուեէ դիրք  
յուսալ անոնց մէջ, ոչ ալ թերես պիտի կրնար խուսափիլ  
պատիւէն:

Դրեթէ ժամը իննին, այդ իրիկուն, թանձր խաւարը  
կարելի ըրաւ այդ ընտանիքին ծառէն վար իջնալու: Անոնք  
կապեցին Պարթաքասին ձեռքերը գոտիով մը և քաշեցին  
հետերնին: Առնալուաը նորէն կեալուրիսը շալկեց, և բո-  
լորն ալ ճամբայ ինկան դէպի կողիին դիմացի ծովեղը, ուր  
կը յուսային նաւ մը գտնել և մեկնիլ:

իԱ. ԳԼՈՒԽ

Լոգանք մը

Ծովեղը շատ հեռու չէր: Հոն կեալուրիսի ընտանիքը  
գտաւ ուրիշ մարդիկ ու կիներ որոնք միւնոյն նպատակին

համար եկած էին: Արշալոյսին մօտ նկատեցին բազմու-  
թիւնով խոնւած նաւակ մը, ողորկ ու ջինջ ծովուն վրայ  
հոս ու հոն տարուրերելով: Փսարացիներու այն նաւակներէն  
մէկն էր այս որուն դեկն ու առագաստները վերցուցած էին  
աղէտքին առաջ:

— «Ինչո՞ւ պէտք է սպասենք հոս թիւրքերուն համար»  
ըսաւ կեալուրիս, «Եկէք, ցատքենք ջուրը և անոր հասնինք»:

— «Լողալ դիտե՞ս, Քարա Սէյիտ Ալի,» ծեր կինը հար-  
ցուց առնավուտին:

— «Դլինի մը պէս: Մանկութենէս իվեր ջուրի մէջ  
եղած եմ, ևս ծովային ողնիներ բռնած եմ այնքան դիւրին  
որքան միջատներ:»

— «Իսկ դո՞ւն: Լողալ դիտե՞ս,» հարցուց ան, Պարթա-  
քասին դառնալով:

— «Ո՛չ, տիկին մայր: Բնաւ կեանքիս մէջ ծունկերէս  
վեր ջուրը մտած չեմ:»

— «Հիմա ան ջուրը պիտի մտնայ մինչեւ իր վիզը,» ա-  
ւելցուց Քարա Սէյիտ Ալին չոր եղանակով մը:

— «Ո՛չ, թշւառական: Ջրախեղդ պիտի ընէ զիս: Ես  
լմնցած եմ: Կը տեսնամ այս ամէնը: Ջրախեղդ պիտի ը-  
նեն զիս ատնք, զ Պարթաքաս սկսաւ հեկեկալ ողբագին:

— «Հանդա՛րտ կեցիր, հանդա՛րտ կեցիր: Հանէ լաթե-  
րըդ: Քարա Սէյիտ Ալի, դուն և Մանթօն օգնեցէք կեա-  
լուրիսին: Մնացածներս կը հսկենք այս մարդուն,» ըսաւ  
մայրը:

— «Քանի որ ան լողալ չդիտեր, ինչո՞ւ համար պէտք է  
տանինք հետերնիս: Թողէք դանակ միւնեմ անոր և լմնցը-  
նեմ,» ըսաւ փսարացին նորէն:

— «Ես կրնամ լողալ քիչ մը, կրնա՞մ: Մի՛ սպաննէք  
զիս: Եթէ միւնները օգնեն ինծի կրնամ տատանիլ ջուրին  
երես: Մեղք է կորսնցնել ձեղի խոստացած հազարներս: Իմ  
քաղցր տիկինս, ես քու պաշտպանութիւնդ կը հայցեմ: Մի՛  
թողուր որ անոնք զիս սպաննեն:»

— «Հանէ շորերդ, կուզ, ինչո՞ւ կ'աղաղակես ինծի: Հա-  
նէ շորերդ: Թիւրքերը ուր որ են հիմա, կրնան բլուրին  
վրայ երենալ.» ըսաւ մանկամարդ կինը, որ, միւս կիներուն  
հետ, իր վրայէն նետած էր կղզիի ծանր զգեստները, և մի-  
այն պահած էր թեթև զգեստ մը:

Ինքն ալ իր հագուստները հանեց մեքենայաբար:

— «ԵՇ, կուզ, կռունկի պէս սասպատ մը ունիս,» ըստ առնավուտը, գարմացած անոր ոսկորակոյտ և տձեւ մարմնին տեսքէն :

Միւսները, որոնք միայն իրենց առջեւի վտանգի մասին կը խորհէին, ուշադրութիւն չդարձուցին անոր խօսքերուն, այլ ցատքեցին ծովը կարելիին չափ շուտով :

— «Ցատքէ, փաշա, ջուրին մէջ։ Ես քեզի համար կը պասեմ։»

— «Ո՛չ, սուրբ մայր։ Ես բնաւ ծովը մտած չեմ։ Ո՛չ պիտի խղդւիմ։»

— «Ցատքէ, ցատքէ կ'ըսեմ։ Սպասելու ժամանակ չունիմ ես,» աղաղակեցին առնավուտը անդամ մըն ալ։

Պարթաքաս մօտեցաւ ջուրին և մէկէն ետ ընկրկեցաւ, աղաղակելով, «Ո՛չ, ո՛չ, սպաննէ զիս, բայց մի՛ ջրախեղդ ըներ։ Ո՛չ,» հառաչեց, ակռաները կրմտելով և գլուխը թոթւելով, իբր թէ ջրավախութեան մէջ ըլլար։

— «Ինչո՞ւ այդ յիմարը ջուրէն կը վախնայ։ Այս է կ'ըսեմ ցտաքելուն կերպը։»

Առնավուտը, որ Պարթաքասին ետև կանգնած էր, բռնեց անոր վզէն, և աջ ձեռքով վերցնելով անոր մարմինը, շան ձադի մը պէս, նետեց կիներու խումբին մէջ, որոնք, յաւերժահարսերու պէս, կ'սպասէին անոր, կէս շրջանակ կաղմած։

Առնավուտ փաշան սուր ճիչ մը արձակեց ջուրը իյնալէն առաջ, և ապա անմիջապէս ետք առնավուտը, ճլօփ։ Ջուրին մէջ ցատկեց։

Վայրկեան մը ապերջանիկ նախկին դասատուն կորսւած էր ջուրի խորութեան մէջ, և տպա սնկաքարի մը պէս կրկին երեցաւ ջուրին երեսը։ Աչքերը գոցւեցան, մազերը շրեցւեցան երեսներուն վրայ, բերանը փրփրեցաւ և սկսաւ հեալ բարձրածայն և չարաշար, վերստանալու համար իր շունչը որ նետւած ատենը պահած էր կրցածին չափ։

Փսարացիները բռնեցին զայն մեռած աւելի վախէն քան բաղնիքէն որ առաւ յունիսի այդ գեղեցիկ առաւօտը։ Անոնք օգնեցին անոր և խորութեան արարածներու նման առաջացան դէպի նաւը։ Երբեմն երբեմն անոնք ձայնեցին նաւաստիներուն որ սպասեն իրենց։ Կղզիին տարբեր սարաւանդներէն ուրիշ լողացողներ կը ջանային նոյն նաւուն հասնիլ։

Բաւական ճիգէ ետք անոնք մագլցեցան նաւը, իրենց ուժն ու շունչը գրեթէ սպառած։ Երբ Պարթաքաս ինք-զինք քրիստոնեաներու այդ բազմութեան մէջ տեսաւ զգաց թէ ներկային մէջ իր պալատը կրկին տեսնալու բոլոր յոյ-սերը կորսւած էր։ Քարա Սէյխու Ալին ինքն ալ նոյն գիր-քին մէջ, ստիպւած էր ցոյց տալ քրիստոնեաներուն ծայրա-յեղ բարիկամեցողութիւն և անձնազողողութիւն, եթէ ոչ զոհ կ'իյնար այն յուսահատ պարագաներուն, որուն մէջ մղած էին անոնք իր համակրօնակիցները։

Բարեբախտաբար նաւակետը Անկէլիքարաս անունով մէկն էր, կեալուրիսի ազգականը։ Պարթաքասի մասին լը-սելուն պէս հրաման ըրաւ բանտարկել զայն նաւուն յատա-կը։

Յոյներու տեսքը նաւուն վրայ ամէնէն խղճալին էր։ Անցորդները մեծ մասով ծեր մարդիկ էին, բացի մի քանի-ներէն որոնք լողալով հասած էին նաւը մերկ և սովա-մահ։ Անոնք ոչ մէկ ուղղութիւն չէին կրնար տալ անոր, որովհետեւ ոչ ղեկ ունէր և ոչ ալ առագաստներ։ Զկար պղտիկ շունչ և ոչ ալ առագաստներ։ Զկար պղտիկ կը յունակին կցել զայն, և ոչ խիլ ամենաթեթև հով մը կը յուզէր յունական արշիպի-դագոսը։ Իրենց ուտեստը շատ նւազ էր, և կ'ապրէին մի-այն յունական կամ եւրօպական նաւու մը հանդպելու յոյ-սով։ Հինգ օր վրայէվրայ միենոյն գիրքին մէջ մնացին անոնք։ Վեցերորդին, արեւ մայրը մտած պահուն անոնք տասնեհինդ նաւ համբեցին որոնք ուղիղ դէպի զիրենք կու-դային։

Նախ անորոցութիւնը տագնապալից էր, բայց երբ ճանչ-ցան յոյն նաւատորմին վերաբերւած նաւերը, և նշան ըրին անոնց մօտենալու, ուրախութիւնն ու յոյսը վերակենդանա-ցաւ։ Երբ գիշերը մթագնեց հորիզոնը, անոնք մեծ լապ-տեր մը վառեցին դստիկոնին վրայ ցոյց տալու թէ ուր էին իրենք։

Ժամը գրեթէ իննին յունական նաւերը մօտեցած էին, քսանեհինդ պատերազմանաւեր, և երեսուն վաճառանաւեր, որոնք Փսարա կ'երթային կղզիին դժբախտներուն օգնելու և տաճկական նաւատորմին հետ չափելու։

Զայնով ու աղմուկով անոնք ցատքեցին նաւերուն մէջ ամէն դիէն, ժամէկ մը անզեկ նաւուն բոլոր մաշած փախս-տականներն ու նաւատիները տարբեր վաճառանաւի մը գոդիկոններուն վրայ էին ուր ուտեստ և հագուստ գտան։

Շուտով նաւարկեցին դէպի Հիսրա, Սփէցիա, և Նաւլիա : Պատերազմանաւերը շարունակեցին իրենց ճամբան դէպի Փսարա, իրենց կցելով կաշկանդւած նաւը :

Պարթաքաս մնաց նաւուն յատակը, որովհետեւ այդ գիշերւայ փրկւելու ընդհանուր խառնաշփոթեան մէջ երբ իւրաքանչիւրը միայն իր ապահովութեան մասին կը մտածէր, որու մտքէն պիտի անցնէր այդ արժէքաւոր գերին : Ատկէ զատ այդ նաւուն անցորդները տասը տարրեր վաճառանաւերու մէջ ցրւած էին, որոնք սկսած էին արդէն նաւարկել տարրեր կղզիներ :

### ԻԲ ԳԼՈՒԽ

#### Բ Ե Ն Ի Ա Մ Ի Ն Վ Ա Ն Ա Հ Ա Յ Ր Ը

Այն նաւուն որուն արդելարանին մէջ կը մնար Պարթաքաս, հինգ հարիւր թօնօ տարողութիւն ունէր գրեթէ : Իր բանտարկութեան տեղը ցած, նեղ և խոնաւ ըլլալով, այնպէս հիւանդացուց զինքը, որ իր դէմքը դիսկի մը կը նմանէր :

Անոր առջև նետած էին զամբիւղ մը չոր հաց և ամանով մը աղտոտ ջուր, և քանի մը օր ուրիշ ոչինչ չուրին : Իր տեղը նաւապետի սենեակին ճիշդ տակն էր :

Արդէն յոյները այդ նաւը լեցուցած էին պայթուցիկներով և նաւուն առաջակողմէն մինչև ետեր դստիկոնը ծածկած էին ձիւթով ու ռետինով : Իր բանտարկութեան առաջին մասին մէջ ապերջանիկ փաշային սարսափը այնքան մեծ էր որ մահը այս անդամ բացարձակապէս անխուսափելի կը նկատէր : Սակայն քանի մը օր ետք տեսաւ որ անդեկ և անառագաստ նաւը զարմանալի արագութեամբ կը չարժէր : Ան նկատեց նաև որ խոր լուսութիւն մը յաջորդած էր նաւուն վրայ գտնւող փսարացիներու հեծկլտանքներուն ու ողբերուն, և թէ նաւաստիները որոնք կը հսկէին զինքը չեն երեցած երեք օրէ իվեր : Հիմա սկսաւ պոռաւլ մէկու մը իրեն օգնութեան գալու, բայց ո՞վ կար հոն որ լսէր : Նաւը, ինչպէս գիտենք, կը քաշէր : Ամէն բան կը դաւէր իր ճիշերը խեղդելու, — շղթաներուն և վառելիք նիւթերուն շաշիւնը, հովին սուլոցը և ջուրերուն ծփումը : Ապա մաքառեցաւ կոտրել իր փականքները և փախչիլ բանտէն :

Ցունական նաւատորմը քանի մը օր Փսարայի նաւահանգիստը մնաց, և հոն թիւրք նաւատորմին հետ կռւի բռնւեցաւ : Հակառակ հովերը արգիլեցին որոշ յաղթութիւն մը, բայց թիւրքերը քաշւեցան Սամոս, և յոյները հաւաքեցին իրենց ուժերը և պատրաստեցան հետապնդել զանոնք : Անոնք պատրաստած էին եօթը հրձիդ նաւեր, որոնց ամենէն մեծը նոյնիսկ այն որուն մէջ Պարթաքաս բանտարկեալ մընէր, վիճակւած էր անվեհեր կոսդանդին Քանարիսի :

Պարթաքաս արդէն իր փականքները կոտրած էր և մասսամբ բացած էր իր բանտին դուռը, և պատրաստ էր դուրս երթալու, երբ, նաւապետի սենեակին մէջ, ուղղակի որուն տակ ինքը բանտարկւած էր, ոտքի ձայներ լսեց և քիչ յետոյ խօսակցութիւն մը : Հնչիւն ձայն մը կը լսէր . «Փսարայի աղէտքը ոչ միայն յաղթութիւն մըն էր թշնամիին համար, այլև անպատռութիւն մը յոյն նաւատորմին, փսարացիներու և սիէցիացիներու անմիաբանութիւնը առաջ բերաւ աս : Ես այն ատեն չկանխեցի՝ հետեւանքը և չստիպեցի՝ որ բնաւ չթողունք թշնամիին կղզին մօտենալը, այլ արգիլեք զայն մեր հրձիդ նաւերով : Ո՞վ լսեց ինծի, իսէղմ Փսարա : Ես այնքան չեմ ողբար իմ բարեկամներուն ու աղդականներուն որոնք կորուսած եմ, որքան Փսարային համար : »

— «Իրաւունք ունիք, նաւապետ Քանարիս : »

— «Իրաւունք ունիք : Գիտե՞ս նաւապետ Սաքթուրիս, որ այս վայրկեանին սուլթանին սէրայը զարդարւած է հինգ հարիւր փսարացիներու գլուխներով, հազար երկու հարիւր ականջներով և երեսունհինգ յունական դրօշակներով : Գիտե՞ս որ մինչև իսկ աւելի գէշ բաներ պիտի պատահի Սամոսի մէջ, ուր գացած է Խուսրէվ փաշան, եթէ չարգիլենք զինքը : Երբ զինքը արգիլենք կ'ըսեմ, ըսել կ'ուզեմ պէտք յարձակինք անոր վրայ բացերը, և միւնոյն աաեն ջանանք օդը հանել զինքը մեր հրձիդ նաւերով : Ահաւասիկ այս նաւը, օրինակի համար : Կը տեսնե՞ս աս : Այս պիտի լուծէ Փսարայի անկումին վրէժք : Ես կը յուսամ պայթեցնել Խուսրէվը Սամոսի մէջ ճիշդ ինչպէս ըրի Քարա Ալին Քիօսի մէջ : »

— «Հրձիդ նաւերը պիտի ընեն այդ գործը, » ըսաւ Սաքթուրիս . «Երթանք դստիկոնը : Գիշերւայ ժամը քանի՞ն ճամբայ ելլանք Սամոս երթալու : »

— «Գիշերը : Մեր նաւապետներէն հինգ հատ ենք հոս, դուն, նաւապետ Ռաֆայէլը, նաւապետ Ցափէլիսը և ես :

Եթէ մեզմէ իւրաքանչիւրը մէկ մէկ թիւրք նաւ պայթեցը-նէ, և ապա կրկին երեխնք մեր երեսունըհինգ նաւերով, գարմանալի պիտի չըլլայ եթէ վաղը սուլթան Մահմուտի նաւատորմիղէն ոչինչ չմնայ: Սակայն ան կը բաղկանայ հարիւր երեսուն փոխադրանաւերէ, երկու երկյարկենի, տաս-նըլլեց Փրէկաթ, տասնըչորս քօրվէթ, եօթանսասուն սրիկ և երեսուն երկկայմ, — ընդամէնը գրեթէ երկուհարիւրվաթ-սուն նաւ: Ես հոս կ'ուզեմ ձեզ, եղբայրներ, որովհետեւ մեր յաջողութիւնն ու թիւրքերուն կորուստը ահագին պիտի ըլ-լայ: Այն ատեն քաւութիւն մը պիտի ըլլայ Քիոսի և Փսա-րայի աւերումներուն համար, որովհետեւ փոխադրանաւերը լեցւած են հեծելագունդով, հետևակախումրով և քարերով:

— «Ութին ուրեմն դէպի Սամոս:»

— «Ութին: կեցի՞ր: ինչո՞ւ այդքան կ'աճապարես: Նիկօլա, քիչ մը մասթիքա բեր: Ես գաւաթ մը օղի պիտի տամ քեզի: Ուրիշ բան չեմ կրնար հրամցներ որովհետեւ այսօր միայն տիրացայ այս հրձիգ նաւուն, և հրձիգ նաւու մը վրայ մարդ վառելանիւթէն զատ ուրիշ բան չի գտնար:»

— Գաւաթ մը օղին շատ լսւ է, նաւապետ Քանարիս: Խմենք մեր յաջողութեան և Սամոսի ազատումին համար», ըսաւ Ռաֆայէլ:

— «Անոնք կը ծրագրեն այդ կղզիին հետ վարւիլ այն-պէս ինչպէս Քիոսի և Փսարայի հետ: Կը լսեմ որ բոլոր բը-նակիները լեռը փախած են:»

— «Մենք չուտով ետ կը բերենք զանոնք,» ըսաւ Քա-նարիս, «Զեր առողջութեան, եղբայրներ և բարի յաջողու-թիւն:»

— «Ամէ՛ն, եղբայրներ,» աղաղակեցին ամէնքն ալ և գա-ւաթները բաղխւեցան իրարու:

— «Քանի՞ն նաւաստիներ կան քեզի հետ, Քանարիս:»

— «Այս անգամ քսան, որոնց ութը ինծի հետ էին երբ Քարա Ալին այրեցի:»

— «Եւ ազատարար նաւա՞լը:»

— «Երկար նաւակ մը միայն:»

Վերի խօսակցութիւնը ջլատեց տարաբախտ Պարթաքա-սը: Ան հասկցաւ որ ինքը հրձիգ նաւու մը արդելարանին մէջն էր, որուն հրամանատարն էր Փսարայի հերոսը: Ան գլուխէն մինչեւ ոտքերը դողաց դդալով իր դիրքը: Իր ու-ղեղը ճաթեցուց խորհելով թէ ինչ ընելու էր: Ժամը գրե-թէ իննին, յոյն նաւատորմը Սամոս ճամրորդելէն ետք,

Պարթաքաս նախընտրեց դուրս գալ բանտէն քան թէ սա-մուցիներուն ողջակէզ դառնալ:

Կոսդանդին Քանարիս ըստ սովորականին դստիկոնին վը-րայ զեկավարին մօտն էր, երբ Պարթաքաս իր գլուխը մկայ պէս դուրս հանեց: Հոն ուրիշ մարդ չկար բացի դժնէ և վայրենի դէմքով նաւաստի մը, որ հրձիգ նաւուն պաշտօն-եաներուն ճաշը կը պատրաստէր:

«Բարե, փալիքարի՛, բողկի պէս նաւուն յատակէ՞ն բռւ-սար: Ո՞վ ես դուն, օ հարցուց անտարբերութեամբ:»

Պարթաքաս կեղծաւորաբար ամէն կողմ դարձուց իր գլուխը, և ապա ցած, խորունկ ձայնով մը հարցուց. «Գա-ցե՞՞ր են թիւրքերը:»

— «Ի՞նչ թիւրքեր, կ'ըսես. Թիւրքերը այս հրձիգ նաւ-ուն վրայ բնաւ ոտք չեն կոխեր: Ո՞վ էք դուք, պարոն, աղաղակեց նաւաստին բարձրաձայն խնդալով:»

— «Քիստոնեա՞յ մը, քրիստոնեա՞յ մը: Ո՞ւր կը գտնը-ւիմ ես:»

— «Նաւապետ Քանարի՛ս: Էյ նաւապետ Քանարիս, վար եկուր: Մէկը քեզի կ'ուզէ տեսնալ, ձայնեց նաւաստին հեգնական խնդուքով մը:»

— «Մէկը զի՞ս կ'ուզէ տեսնալ, հարցուց Քանարիս զարմացած և իջաւ իր սենեակը: «Իննդեցած չե՞ս, Նիքօլա և

— «Ո՛չ, նաւապետ, հոն նայիր:» Ճրագը առնելով լոյսը ձգեց դէպի սենեակին անկիւնը, ուր Պարթաքասին գունատ և գարշելի գլուխը առաջ ցցւեցաւ այլանդակ մուկի մը պէս:

— «Ի՞նչ: Քրիստոս ու Աստւածածի՛ն: Ո՞վ ես դուն, կ'ըսեմն, հարցուց զարմացած Քանարիս:

— «Քրիստոնեայ մը, ծովակալս: Մեր ուղղափառ և սուրբ եկեղեցիի զաւակներէն մէկը:»

— «Ինչպէ՞ս եկար հոս:»

— «Թիւրքերը բանտարկեցին զիս հոս: Ես խօսելու չափ չունչ չունիմ:»

— «Դուրս տար զայն: Քիչ մը խմելիք տուր անոր: Հազիւ հազ կրնայ շնչել:»

Նաւաստին դուրս տարաւ Պարթաքասը, և անոր կէս մերկ ու տձե մարմնին իտես, չէր կրնար ինքզինք զսպել բացագանչելչ «Ի՞նչ գաճած:»

Փաշան, ինչպէս գիտենք, ամէնէն քիչ հագնւած էր,

որովհետև փսարացիներուն ու Քարա Սէյխտ Ալիխն հետ ծո-  
վը ինկած էր :

— «Բասանըհինք ամբողջ օրեր ու գիշերներ ես ներսը  
բանտարկւած եմ հացով, ջուրով ու շլթայով։ Աստւածա-  
ծինս։ Ինչպէս ապրեցայ։ Ես դեռ չեմ հաւտար։»

— «Բայց ո՞վ բանտարկեց քեզ վարը։»

— «Թիւրքերը, այն չո՞ւն թիւրքերը։ Բազմաթիւ քը-  
րիստոնեաներ էինք այն նաւուն վրայ, Փսարայի նաւահան-  
գիստը խարիսխ ձգած։ Թիւրքերը գերեցին զայն, և սուրի  
անցուցին անոնք, բայց իս բանտարկեցին վարը։ Ես անի-  
ծեցի զանոնք իրենց վատ արարքներուն համար, և անոնք  
մտադրեցին մինչև մահ չարչարել զիս։ Ես չեմ հասկնար  
թէ ինչպէս քրիստոնեաներ կը գտնւին հոս հիմա փոխանակ  
թիւրքերու։»

— «Այս մարդը ճշմարտութիւնը կը խօսի, նաւապետ  
Քանարիս։ Իր գլուխը դուրս ցցածին պէս, առաջին խօսքն  
եղաւ, ‘Գացե՞ր են թիւրքերը,’ » ըստաւ նաւաստին։ Քանա-  
րիս սկսաւ խորհիլ։ Իր գլուխը շւարեցաւ ջանալով յիշել  
թէ ե՞րբ այդ նաւը միւսիւլմաններու ձեռքը ինկած էր։

— «Իիչ մը հագուստ տուր անոր, Նիքօլա։ Ապա եկուր  
ճաշէ, » ըստաւ Պարթաքասին։

Լեսպոսի կառավարիչը, իր ձեռքերն ու երեսը լւաց, և  
քիչ մը ապաքինեցաւ իր ցաւալի փորձառութիւններէն։

— «Յունաստանի ո՞ր կողմէն էք, և ի՞նչ է ձեր անու-  
նը։»

— «Թէսալիոյ Լարիսա քաղաքէն եմ։ Իմ անունս Բեն-  
եամին Պարթէմիս է։ Ես իվէրօնի վանահայրն էի, որ Ա-  
թոս լեռան ամէնամեծ վանքերէն մէկն էր։ Երբ ապստամ-  
բութիւնը ծագեցաւ, մենք ալ ոտքի ելանք և թիւրքերը  
զարկինք։ Ապա, Քոսանտայի կործանումէն ետք, մենք ցըր-  
եցանք։ Ես եղած եմ Միալուննկի մէջ, Փէթասի աւե-  
րումներուն մէջ, Թէրմօպէլի մէջ, և ո՞ւր եղած չեմ, ինչ-  
պէս կ'ըսէ առածը, ‘Ես վառողը դդալով կերած եմ’։»

Քանարիս նայեցաւ անոր ու ըստաւ, «Ուրեմն դուն կըո-  
ւողներէն մէկն ես։»

— «Կուռողներէն մէկը։ Խօ՞սք է։ Այսպիսի ընդհարու-  
մի ատեն ո՞վ կուռողներէն մէկը չէ։»

— «Գիտե՞ս թէ ուր կ'երթանք։»

— «Ո՛չ, նաւապետ։»

— «Մենք կ'երթանք թիւրքերը պայթեցնելու։»

Պարթաքաս յուղւեցաւ։

— «Վաղը առտուն կանուխ մենք Սամոս պիտի ըլլանք։  
Թրքական նաւատորմը հոն դուրսն է, երկու հարիւր վաթ-  
սուն նաւերով։ Մենք յիսուն կամ վաթսուն ենք։ Եթէ  
դստիկոնին վրայ երթաք ամէն ինչ պիտի տեսնաք։ Նախ  
պիտի կուինք անոնց դէմ, ապա հրձիգ նաւերը պիտի կցենք  
անոնց։ Այս նաւը ամէնամեծերէն մէկն է։ Ես աս կը  
պատրաստեմ քափտան փաշային համար։»

— «Նաւապետ, կրնայի ձեր անունը գիտնալ, » ըստ  
Պարթաքաս, որ թէկ կէս ճանչցաւ հրձիգներու գլխաւորը,  
սակայն բոլորովին վստահ չէր։

— Կոստանդին Քանարիս, հայր Բենիամին։ Բախտաւո-  
րութիւն մըն է որ դուն այս նաւուն վրայ գտնւած ես։  
Այդպէս ուրեմն դուն երկար ատեն բանտին մէջ ծոմ պա-  
հեցիր, ինչպէս վանահայր մը իր խուցին մէջ։ Ճաշէն ետք  
դուն մեղի աղօթք մը պիտի ըսես, հայր Բենիամին։»

— «Ծառայ եմ ձեր հրամանին, նաւապետ։»

Երբ Պարթաքաս զդաց որ կամայ ակամայ, վաղը ինք  
ևս կռւի ու կրակի մէջ պիտի գտնւէր, սկսաւ իր երակնե-  
րուն մէջ մնացած քիչ մը արիւնին չորնալը զդալ։ Ճաշէն  
ետք, կեղծ վանահայր Բենիամինը, քանի մը աղօթքներ ու  
Դաւիթին սաղմոսները կրկնեց, որոնք իր քրիստոնէական  
օրերէն իվեր կը յիշէր, և որոնց նաւաստիները ունկնդրեցին  
նւիրական ուշադրութեամբ մը։ Վերջացուց իր աղօթքնե-  
րը մաղթելով յաջողութիւն հրձիգ նաւուն և աւերում ամ-  
բողջ տաճկական կայսրութեան։ Ապա, բոլոր նաւաստինե-  
րը, բացի պահապանէն անկողին գացին։

Իր ձեռքերը ետեւը կապած ծանրապէս քալելով նաւու  
դստիկոնին վրայ, ուրացողը անդամ մը ևս, այնքան օրերէ  
ետք, չնչեց մաքուր, հոտաւէտ գիշերային օդը։ Լուսնի  
արծաթափայլ կերպարանը, նախատօնակին փոսփորային ա-  
զօտ լոյսերը, և ծփուն ալիքներուն մրմունջները նոր կեանք  
տուաւ իրեն։ Ավրելու իղձերուն մէջ իր վատ սիրաը սկսաւ  
չարչարել։ Իր գործած ոճիրներուն խզ ճահարութենէն, և  
միենոյն ատեն չկրցաւ ամէն կողմէն զինք չըջապատող վը-  
տանդներէն խուսափելու կերպ մը գտնել։ Որքան յաճախ  
զդաց իր քաղցր Լեսպոսը ձգած ըլլալուն համար, խաղա-  
ղութեան այն երկիրը, որուն մէջ ինքը ամէն հաճոյք կը  
վայելէր։ Վերջապէս պառկեցաւ զեկավարին մօտ և ինկաւ  
խոռվայոյդ քունի մէջ։

Յաջորդ օրը մինչդեռ եղեան ծովու տաք արեգակը միջօրէին կը մօտենար, և իր տաքութեան մէջ գրեթէ կ'եռացնէր հրձիդ նաւերու վրայ գտնւած ձիւթը, բոլոր յոյն նաւատորմը սեղմւած կարգով քաշւեցաւ Պիւթազորասի բարձրաբերձ լեռներուն մօտ: Օդուտոսի տասնըմէկերրդ օրն էր աս: Խուսրէվ փաշան, իր զօրաւոր նաւատորմիդով, Քիոսը թողած էր, և կը նաւարկէր միենոյն տեղը, թողլով իր փոխադրանաւերը Եպիրոսի մօտերը, զօրքը նաւով Սամոս փոխադրելու համար:

— «Հրացանաձգութիւն կը լսե՞ս,» հարցուց Քանարիս նաւապետին:

— «Այս, նաւապետ Քանարիս:»

Դարձուց իր դիտակը ամէն կողմ, «Սաքթուրիս չերեւար,» ըսաւ ան ինքնիրեն, քիչ ետք: «Նշան ըրէ որէցիացիներուն և հարցուր թէ ո՞ւր է:»

Հրամանը կատարւած էր, և անոնք պատասխանեցին թէ հիարիացիներու ծովակալը առջելը երեք նաւու գլուխն անցած էր և կը կուէր քսան թիւրք փոխադրանաւերու դէմ, որոնք զօրք կը փոխադրէին Քարլօվասի:

— «Հրացանաձգութիւնը անոնցմէ է ուրեմն: Տեսնենք ի՞նչ դուրս պիտի դայ անկէ:»

Ցորեկին յոյն նաւերը ետ եկան, իրենց հետ բերելով երեք փոխադրանաւեր լեցւած ենիչէրիներով ու էօրուկներով, որոնք Սամոս կը խրկւէին: Ցոյները անոնք բոլորն ալ սուրէ անցուցին: Միւս փոխադրանաւերը ընկղմած էին թիւրքերէն, որոնք տեսան իրենց վտանգը և նաւակներով ցամաք փախան:

Քափտան փաշան Այիս Մարինա էր: Յաջորդ օրը արշալոյսին յոյն նաւատորմին բացերը երեցաւ, որ կ'սպասէր Վաթի և Սամոսի նաւահանգիստներուն մէջ: Սակայն երկու հրձիդ նաւեր դուրս եկան և ստիպեցին անոր առանձնանալ, որուն վրայ ան սկսաւ կրակել:

Նաւը խարիսխ ձգելով, չուտով դուրս կարենալ ելլալու յոյսը աստիճանաբար նորոգւեցաւ Պարթաքասի մէջ: Երեք անգամ ան ինդրեց Քանարիսէնցամաք ելլալու, ազգականներ այցելելու պատրւակով Սամոսի մէջ, բայց վերջինս խոժուադէմ պատասխանեց թէ պիտի չթողու ուեէ մէկուն կուէն առաջ ցամաք ելլելու:

Ապա երկուս Պարթաքաս, սկսաւ շափել ձեւը թէ ինչ

ալէս կրնար դիմացի կամարակալը անցնիլ, որ միայն քանի մը քայլ հեռուն էր:

Քափտան փաշան իր այնքան մեծ ուժով յոյն նաւատորմը չկրնալ խորտակելէն ամօթահար, վերադարձաւ նոյն ամսու տասնըմէցին քառասուներկու նաւերով և կռիւ բացաւ:

— «Վեր քաշեցէք խարիսխը: Վեր քաշեցէք խարիսխը: Նաւարկեցէք: Շո՛ւա,» պոռաց Քանարիս:

— «Ծ-ծ-ծովը ս-ս-սեց-ց-ց-ցած է թ-թ-թիւր-ք-ք-քէ-ը-ը-ը-ըով,» թոթովեց Պարթաքաս:

— «Նորէն աղօթէ, վանահայր, յաղթութեան համար:» Կեղծ վանահայրը ամրողջովին երեսի վրայ ինկաւ, որ պէսպի չտեսնէ, և աղաչեց Սատուծմէն՝ աղատելու զինքը այն երկաթէ կարկուտէն որ կը վզար իր չուրծը: Բերդերը Սամոսի թնդանօթները սկսան կրակել, ինչպէս նաև և Սամոսի թնդանօթները որոնք աեղաւորւած էին Հէրայի գունդ մը կամաւորները որոնք աեղաւորւած էին Հէրայի հին տաճարի աւերակներուն վրայ որ հիմա Քօլօնայ կը կոչւի: Անոնք բոլորն ալ մեծ ձիգով կուեցան Պրօշակի նաւուն դէմ, որ դիրք բոնած էր դիմացը:

Ցոյն նաւատորմը թողուց նաւահանգիստը, և թնդանօթներու որոտումները ծովը շարժեցին: Այնքան տաք էր կոփւը որ քանի մը ժաման մէջ, թիւրքերը հինգ հազար դնդակ նետեցին, իսկ յոյները ասոր մէկ երրորդը:

— «Ի՞նչ կ'ընեն հիարիացիներու հրձիդ նաւերը: Անոնց ուեէ մէկուն շարժիլը չեմ տեսներ ես: Ոտքի ելիր, վանահայր, ինչո՞ւ պառկեր ես հոտ: Բաւական աղօթեցիր: Դուն ալ պէտք է օդնես: Դուն վարժ ես վառողի: Ինչպէս կորսնցուցիր զգօնութիւնդ:»

— «Ց-ց ցամաքին վ-վ-վրայ, ս-ս-ս ջ-ջ-ջուրին:»

— «Դուն կը վարժւիս անոր կամաց կամաց: Առ սադիստակը, հօն մագլցէ, և դիտէ սև նաւերը: Անոնք հրձիդ նաւերն են: Հսկէ անոնց շարժումները և իմացուր ինծի:»

Գանդաչելով, Պարթաքաս հնազանդեցաւ նաւապետի հրամանին, բայց երբ նաւուն յետակողմը բարձրացաւ, ուր աւելի ենթակայ էր գնդակներու տարափին քան ուեէ ուրիշ տեղ, թշւառականը հազիւ թէ կրնար իր ոտքերուն վրայ կանգնիլ:

— «Ի՞նչ կը տեսնես,» հարցուց Քանարիս:

— «Ծ-ծ-ծովիսը չ-չ-չ-թ-թողուր ո ո որ բ-բ-բան մ-մ-մը տ-տ-տես-ն ն-նեմ:»

— «Դո՛ւն առ այդ դիտակը,» ըսաւ պետը, բարկութեամբ

դառնալով հաստաբագուկ փսարացիին, որ կրակի պէս առաջ նետւեցաւ, յափշտակեց դիտակը կեղծ քահանային ձեռքէն:

— «Գնա վարի խուցը նիստ, հայր: Նի՞ստ: Պատերազմի համար ստեղծւած չես դուն, միայն թէ ուրիշ անդամ մի պարծենար:

— «Յ-ց-ցա-մ-մ-մա-ք-ք-քին վ-վ-վրայ, ն-ն-նա-ւ-ւ-ւա-պ-պետ Ք-ք-քա-ն-ն-նա-ր-ր-րիս:

— «Նաւապետ Քանարի՛ս, նաւապետ Քանարիս,» գոռաց մէկը ծովային փողով մը, նաւու մը վրայէն որ կը մօտենար անոնց:

— Ո՞վ է կանչողը:

— «Նաւապետ Սաքթուրիսը:

— «Ի՞նչ կայ:

— «Ի՞նչո՞ւ հիտրիացիներու հրձիդ նաւերը չեն յարձակիր թիւրքերուն վրայ:

— «Եկուր մենք սկսինք: Զգիտեմ ինչ դե մտեր է որ անոնց նաւաստիները չեն սկսիր: Ես ամէն մարդու հարիւր զրուշ խոստացայ, բայց անոնք երևան չեն ելլար: Եթէ չաճապարես, թիւրքերը իրենց ահագին նաւերով պիտի իրունքն մեզի:

— «Կեցցէ՛: Յառա՛ջ, փալիքարիներ: Նշան ըրէք, որ միւս փսարիացի հրձիդ նաւերն ալ հետևին: Յառա՛ջ, յառաջ: Փառք Փսարային այսօր: Յիշեցէք սր. Նիքոլայի բերդը: Յիշեցէք Փսարայի աւերակները:»

— «Յառա՛ջ: Յառա՛ջ,» աղաղակեցին նաւաստիները, և իրենց նաւը թրքական մեծ Փրէկաթի մը մօտեցնելով, իրենց մակոյկը իշեցուցին նաւուն ետեէն: Միւնոյն ատեն միւս հրձիդ նաւերը հետևեցան:

Թիւրքերու գնդակները կարկուտի պէս տեղացին: Բարեբախտաբար քիչ մաս եղաւ: Լօրտ Պայրընի ըսածին պէս «Թիւրքերու գնդակներէն պէտք է վախնալ այն ատեն երբ նշան չեն առներ:

Պարթաքաս իր թմրութենէն արթնցաւ ճիշդ այն պահուն երբ բարձրածայն շաչումն ու որոտագոչ ճարճատիւնը կը լսէր մէկ կողմէն միւսը, երկու մեծ տախտակ կեղւելով և նետելով դստիկոնը առաջնորդող սանդուխներէն վար: Թշւառականը կարծեց թէ իր վերջի ժամը իսկապէս հասած էր:

— «Շտապեցէ՛ք ջուրը արդիլել: Խեղճ վանահայրը ըս-

ալաննւած է: Թերեւս գնդակը լմնցուց զայն,» մրմնջեց Քանարիս, վար նայելով և քիչ մը ցաւ ցոյց տալով իր զօրաւոր դէմքին վրայ:

— «Անոնք կը փախչի՛ն, անոնք կը փախչի՛ն: Կ'երեւի ճանշան հրձիդ նաւերը: Մե՛ղք: Բոլոր թիւրքերը դարձեր են: Եւ որքա՞ն ահաբեկած են,» աղաղակեց նաւաստիներէն մէկը, ուրախութեամբ:

Եւ արդարեւ, հրձիդ նաւերը տեսնալուն պէս, թիւրքերը դաղրեցան կրակելէ, դարձնելով իրենց ղեկը, փախան: «Ժամանակ չկայ մեղի շատ հեռուն երթալու,» ըսաւ Քանարիս: Մենք քիչ մը կը հետապնդենք զանոնք և կը վենարիս: Արեւ մարած է: Երկու ժամ ետք Քանարառանք: Արեւ մարած է: Այսկամ Տար-Պօղազ հասնելուն հարիս մարեց իր սոսկալի ջակը Տար-Պօղազ հասնելուն հարմար, որը կը բաժնէր Սամոսը Յօնիայէն, ուր յոյն նաւամորմին մնացած մասը խարիսխ ձգած էր:

Փարթաքաս, որ իսկզբան ինքոյինք սպաննւած կը կարծէր, ուշքի եկաւ նորէն: Այլևս թնդանօթներու որոտումներ չլսելով, խոնարհաբար սողաց դստիկոնին վրայ, և, գլուխութեած, ինքոյինք նաւապետին ոտքերուն տակ նետեց:

— «Ոտքի ել, իմ վանահայրս, ըսաւ վերջինս, բարեացակամութեամբ մը: «Դուն ինծի ըսիր թէ բաւական կը ուիւներ տեսած ես, ուստի քեզ նաւուն մէջ պահեցի:

— «Պատերազմը ծովուն վրայ տարբեր է, և ցամաքին վրայ տարբեր, որդիս: Այս՝ ես ատ հասկցայ: Իմ փոքրիկ սուրս ոչ սակաւ թիւրք գլուխներ կտրած է: Բայց ծովակը կը բռնէ քեզ և ասդին անդին կը նետէ, և թնդանօթը այնպէս կորոտայ որ ո՛վ կրնայ դիմանալ:

— «Վաղը առտու, ուրեմն, հայր Բենիամին, մենք քեզ ցամաք կը հանենք, որովհետև կը տեսնեմ որ դուն ունէ օգտակարութիւն մը պիտի չունենաս: Այս նաւը ուշ կամ կանուխ պիտի այրի: Դուն կրնա՞ս լողալ:

— «Ճիշդ կապարի պէս, դէպի յատակը,» պատախանեց ան ծիծաղելով:

— «Իրաւունք ունիս, ուրեմն, այդքան վախնալու: Դուն դիտես թէ երբ կրակը տանք և մեր նաւը ամրացընենք անոնցինին, մենք բոլորս ալ պէտք է ցատքենք ծովը և լողալով մեր մակոյկին հասնինք:»

— «Չէ՛: Մի՞թէ:»

— «Երբ ամրացնենք նաւը, ի՞նչ պիտի ըլլաս դուն։ Ո՞վ պիտի յիշէ քեզի այն ատեն։»

— «Թող անգամ մը նորէն ոտք կոխեմ ցամաքին վրայ, իմ Փանայաս, և բնաւ չթողուս զիս ջուրին վրայ ոտք կոխելու, և ըսաւ Պարթաքան։»

— «Գիշեր է հիմա, բայց վաղը առաւօտ մենք ցամաք կը հանենք քեզի։»

Պարթաքաս հանգիստ քնացաւ այդ գիշեր։ Իր փախուստը այնքան վաղահաս վտանգէ երաղ կը թւէր իրեն։ Հիմա իր միակ խորհուրդն էր թէ ինչպէս Սամոսէն իր սիրելի կեսպոս անցնէր։

—————  
իդ. Գլուխ

### Գ ե ղ ե ց ի կ Պ ա տ մ ո ւ թ ի ւ ն մ ը

Պարթաքասը ցամաք հանեցին Սքալա նօվայի մօտերը, ուր թիւրք զօրքերը բանակած էին սպասելով Սամոս փոխադրւիլ։ Գիշերւայ միջոցին իր ծուռ ու մուռ կերպարնքը երկցաւ նաւահանգստի միակ թիւրք քօրվէթի նաւապետին, որ արդէն խարիսխը քաշել կուտար նաւատորմիղին հետեւելու համար։ Լուր խրկեց նաւապետին թէ ո՛վ էր ինքը, և անմիջապէս ընդունեցաւ նաւուն մէջ։ Յետոյ որոշեց թէ աւելի ապահով կրնար ըլլալ եթէ դրօշակիր նաւը երթար քան թէ ջանար կեսպոս հասնիլ, որ պիտի հարկադրէր զինքը յոյն նաւատորմին մէջէն անցնիլ։

Խուրչիս փաշան, Փսարայի յաղթական կործանիչը, հիմա խենթենալու աստիճան բարկացեր էր իր վերջի պարառութենէն։ Գլուխը կը տրաքէր և չուրթները ճեփճերմակ եղած էին։ Մէկ վայրկեանին պատրաստ էր հրամայելու դրօշակիր նաւուն յարձակում մը առաջնորդելու անհաւատներուն վրայ, և երկրորդ վայրկեանին յետ կ'ընկրկէր յիշելով Քիոսի խորչին մէջ Քարա Սլիին սպատահածը։ Քանարիսի անունը ակնածանքի հաւասար սարսափի մը կը ներշնչէր անոր։ Ճաշը կ'սպասէր իրեն առջև, բայց ան ուշադը-րութիւն չդարձուց։ Այդ օրւայ ընդհարումին սպատկերը անշնչելիօրէն քանդակւած էր իր մոքին մէջ։ Իր ամէնալաւ պատերազմանաւերէն երեքը, հարիւր թնդանօթով, ոդը ելան ու անհետացան անյագ ծովուն մէջ, ջրին երեսը

թողլով միայն քանի մը ծփուն յիշատակներ։ Ոչ իսկ մէկ հատ նաւակ կարողացած էր գերել կեավուրներէն։ Իր ամրարտաւանութեան ու գոռողութեան մէջ անտանելի էր ատ։

Այս կացութեան մէջ գտաւ զայն Առնավուտ փաշան, կեսպոսի կառավարիչը, ներս մտած պահուն։

— «Ի՞նչ։ Առնավո՞ւտ, ողջ ես դուն, աղաղակեց ան ոտքի կենալով։

— «Ողջ եմ ես, պատասխանեց Պարթաքաս, խոժոռ ժպիտով մը։

— «Ո՞ւրկէ կուգաս։»

— «Դժոխաքէն։ Ես միւս կեանքին մէջ բոլոր եղածը գիտեմ։ Ես հոն գացի եկայ։

— «Ես իսկապէս չեմ կրնար հաւտալ թէ դուն ողջ ես, որովհետեւ կը կարծէի որ շատոնց թաղւած էիր սր. Նիքոլայի այդ սոսկալի գերեզմանին մէջ։»

— «Եւ դուն կը կարծե՞ս որ ես օդը չելայ։ Ելա՛յ, եւ գիտե՞ս թէ ո՛ւր ինկայ։ Ուղիղ Քանարիսի հրձիդ նաւուն մէջ։ Ես անոր վրայ էի երբ քու Փրէկաթներդ վառեց ան։ Ինչպէս պրծայ անոր մագիլներէն, միայն մարգարէն ու ես գիտենք։»

— «Ի՞նչ ըսել կ'ուզես։ Նստէ։ Նստէ, փաշա։ Տե՛ս, տե՛ս, տե՛ս։ Ի՞նչ տեսակ չուն է այդ Քանարիսը։

— «Շուն մը որուն նմանը ո՛չ էին և ո՛չ ալ ներկայ աշխարհը արտադրած է։ Ան թոյլ տւաւ ինծի իր դիտակին մէջէն նայելու, աւելցուց ան խնդուքով մը և սարսուռով մը։

— «Բնաւ ձեռքս պիտի չկրնա՞մ ձգել զայն։ Ողջ-ողջ սլիսի խորովեմ զինքը։ Այդպէս իր դիտակը փո՞խ տւաւ քեզի։ Պատմէ ինծի, սիրելի Առնավուտ փաշաս, քու պատմութիւնդ կարելիին չափ չուտով։ Ես տնհամբեր եմ զայն լսելու։»

Երկու փաշաները նստան ճաշի, և Պարթաքաս սկսաւ իր պատմութիւնը։

— «Երբ, Քասարացիները սր. Նիքոլայի վառօդարանը պայթեցուցին, ես յանկարծական լոյսի բոց մը տեսայ և որոտում մը լսեցի։ Կը թւէր թէ ծովը կը բացւէր կղզին կուլ տալու համար։ Ես ապշեցայ մնացի, խուլ և յամր ախտով մը բռնաւած էի կարծես։ Ի՞նչ պատահեցաւ ինծի՝ ես ինքս ու չգիտեմ։ Միայն այսքանը գիտեմ որ երբ ինքնի-

րենս եկայ, ծառի մը ճիւղերուն մէջ պլլւած էի, ուր պահւած էին նաև փսարացի մը, իմ Քարա Սէյիտ Ալին, և երեք կամ չորս կիներ :»

— «Ի՞նչ կ'ըսես : Տե՛ս, տե՛ս, տե՛ս . այսպիսի հրաշալի բաներ,» բացագանչեց ծռվակալը, մօրուքը շփելով :

— «Այդ ոչինչ է դեռ գալածին հետ բաղդատելով : Լսէ՛, քափտան փաշա : Քարա Սէյիտ Ալին զիս ճանչցաւ և անմիջապէս փսարացիներուն ըսաւ ով ըլլալս : Երեակայէ՛ դիրքս : Խորհէ դանակ մխողները, որոնք իրենց աչքերուն առջև տեսան իրենց երկրին կործանիչը, իմանալով որ ես կեսպոսի կառավարիչն էի : Մէկը կոկորդէս սեղմեց, միւսը իր գարշելի սուրը սրտիս դրաւ, ուրիշ մը մազերս փետեց, ուրիշ մը ձեռքը բերնիս վրայ դրաւ : Դաւաճան Քարա Սէյիտ Ալին զիս ամէնէն շատ կատղեցուց : Ան միւսներէն աւելի գէշ էր : Իսկ գալով կիներուն, այդ արարածները կինե՞ր էին թէ դեեր :»

— «Ինչպէ՞ս պրծար մահէն :»

— «Զիս լմացնենէն առաջ, վայրկեան մը բերանս բաց թողուցին : Իմ խելքս չկորսնցուցի : Ճշմարտութիւնը խօսիմ քեզի, — երբ նեղը լինամ, շան պէս խորամանկ եմ : Ես անոնց բոլորին ալ խօսեցայ : Վրաս ինչ որ ունէի անոնց տւի և խոստացայ կեսպոսի կէսն ալ տալ իրքն վրկանք, եթէ խնայէին կեանքիս : Վերջապէս համողեցի զիրենք թէ իս կրնային փոխել իրենց մարդոց հարիւրին հետ : Ամբողջ գէւերը ճամբորդեցինք մենք և արշալոյսին հասանք ծովեղը, ուր մեծ նաւ մը տեսանք քիչ հեռուն :

«Եկէք լողալով հոն երթանք,» աղաղակեցին կիները : Ժի՞նչ ծովահորթեր են անոնք : Ես չուրջս չդարձած, անոնք ջուրին մէջ էին : «Ինչո՞ւ կ'սպասես, փաշա,» ճշեց անոնցմէ մէկը : «Ցատքէ ծովը» : Ես լողալ չգիտէի : Ուրիշ տեսակ մահ մը կը դիմաւորէր զիս : Այդ դաւաճան Քարա Սէյիտ Ալին բռնեց զիս իր ձեռքով և նետեց տասնը ութը խորութեամբ ծովուն մէջ :»

— «Ա՛հ, սիրելի Առնավուտ, ինչպէ՞ս պիտի կտրտենք այդ մարդը : Կտո՞ր, կտո՞ր : Յետո՞յ :»

— «Թող անգամ մը ճանկերս վրան դնե՛մ,» շարունակեց ուրացողը : «Թող այդպէս ըլլայ : Յեւսահատութիւնը մարդս ճարպիկ կ'ընէ : Վայրկեանի մը մէջ լողալ սորվեցայ և միւսներուն օգնութեամբը հասանք նաւը, որ լեփլեցուն էր փսարացիներով : Ի՞նչ կը կարծես թէ ըրին ինծի : Ա-

նոնք զիս նետեցին նեղ, խոնաւ ծակի մը մէջ, նաւապետի խցիկին տակ, ոտքերս ու ձեռքերս շղթայւած և միայն հաց ու ջուր տւին ինծի : Հոն մնացի, սիրելի բարեկամս, ճիշդ քառասուն օր և քառասուն դիշեր :»

— «Ասոկալի է : Օ՛, կեավուրները,» մրմնջեց քափտան փաշան, ջղածգօրէն իր բուռնցքը գոցելով և անհանգիստ շարժումներ ընելով բազմոցին վրայ :

— «Քիչ մը ևս լսէ : Յոյն նաւատորմը այդ նաւուն հանդիպեցաւ և առաւ այդ բոլոր մարդասպանները Հիտրա, Սփէցիա և Նաւալիիա տանելու : Աղմուկին մէջ մոռցան զիս : Քանի մը օր ետք այդ նաւը հրձիգ նաւու մը վերածեցին : Այդ ինքն էր որ Փրէկաթը այրեց Քանարիսի հրամանատարութեան տակ :»

— «Ի՞նչ կ'ըսես :»

— «Այս՝ Անոնք լեցուցին զայն ճիւթով, ռետինով և ամէն տեսակ պայթուցիկ նիւթերով, և բոլորովին պատրաստեցին զայն : Բարեբախտաբար ճամբայ ելելէ առաջ խորհրդաժողով մը գումարեցին նաւապետի խցիկին մէջ : Երբ հասկցայ թէ ուր կը գտնէի, և թէ ուր կ'երթայի, շղթաներս կրծեցի ազատելու համար : Եւ իրաւի, հետեւալ իրիկունը, մինչդեռ Քանարիս ճաշի նստած էր, ես բողկի պէս բուսայ, ինչպէս ըսաւ իր ծառան :»

— «Բարեբախտութիւն մըն է որ քեզ հազար կտոր չըրաւ,» ընդմիջեց Ոուրշիտ անհանգստօրէն :

— «Ընդհակառակը, ով ըլլալս հասկցածին պէս, զիս իր սեղանը հրաւիրեց :»

— «Ի՞նչ տեսակ մարդ է ան, Առնավուտ,» ընդմիջեց քափտան փաշան, զայրացած : «Անշուշտ տեսակ մը բթամիտ ճիւթաղ մը ըլլալու է :»

— «Ընդհակառակը, կորովի, թեթեաշարժ, ինքնիշխան և միօրինակ բարի բնաւորութեամբ, առանց հպարտութեան, միջակ հասակով, թեքւած պեխով, և բազէի մը պէս սրատես աչքերով, բայց մեղմ և դրաւիչ :»

— «Տարօրինակ բան է ատ : Ես կը կարծէի որ տեսակ մը վայրենի ըլլալու է :»

— «Դուն սխալ դատած ես զայն : Ան ինծի հետ վարւեցաւ իմ աստիճանիս վերաբերեալ բոլոր յարգանքով : Իր ունեցածներուն լաւագոյնը հրամցուց ինծի, և ապա մենք երկար խօսակցութեան մը մէջ ինկանք ապստամութեան մասին : Ի՞նչ ըսեմ : Մարդն ալ իր կողմէն իր ըսելիքը

ունի : ‘Մենք մեր ազատութիւնը կ'ուզենք, և ուրիշ ոչ-ինչ,’ ան կը շարունակէ կրկնել :»

— «Այս՝ ազատութիւն : Անիծած կեավուրներ :»

— «Ես լաւ օրեր անցուցի հրձիդ նաւուն վրայ, Խուս-րէվ, և գրեթէ Քանարիսին մարեցայ : Անցեալ օր կորիւը սկսաւ : Գնդակները նաւուն մէկ ծայրէն միւսը անցան, ինչպէս դերձանը հագուստին մէջ : Այդ ատենն էր, բարեկամս, որ ես հիացայ Քանարիսին : Եթէ ան նոյն իսկ դեղած ըլլար հարսանիքի մը կամ հանդէսի մը մէջ, պիտի չկրնար շարժիլ աւելի մեծ անտարբերութեամբ և խաղաղութեամբ : Պէտք է որ միւսիւլման մը ստորնագոյն երևնայ : Ես մագլցեցի նաւուն յետնակողմը և դիտակով հսկեցի տեսարանը : Քանարիս զիս չտեսնալ կեղծեց, բայց այսուամէնայնիւ իր աշքը թռչունի պոչի պէս կը շարժէր : Տասն անգամ անոր աչքերը բռնեցի երբ մէկ կողմ կեցած ինծի կը հիանար : Կարճ կապելու համար, ես բարեբախտ եղայ . Հազար գնդակներ ականջիս մազը տարին, այլ ուակայն անոնցմէ ոչ մէկը չդպաւ ինծի :»

— «Կեցցե՞ս, փաշա, կեցցե՞ս : Փառք մարգարէին որ այսպիսի հետևորդներ ունի, առուաց Խուսրէվ խանդավառ-ռութիւնով :

— «Իրիկւայ ճաշին, քաջ փարացին չկրցաւ ինքզինք ետ կեցնել քանի մը դափնիներ վրաս ցրւելէ իմ վարմունքիս համար : Միւս կողմէն յանդիմանեց զիս կեանքս այդպէս վտանգի ենթարկելուս համար : Ապա աւելցուց, ‘Կը տեսնե՞ս սա նաւը, ատով վաղը քու ծովակալդ պիտի վառեմ, ճիշդ ինչպէս ըրի Քարո Ալին’ :»

— «Ո՛հ, այդ մարդը... թո՛ղ գայ :»

— «Կը ցաւիմ,’ ըսաւ ան, ‘որ դուն ներկայ պիտի ըլլաս անոր թաղումին, բայց Խուսրէվը քանդեց Փսարան : Քանի կենդանի եմ ես և նաւ մը ունիմ, պիտի հետապնդեմ զայն և գտնեմ, եթէ մինչև իսկ պահւած ըլլայ իր Վոսիօրի պալատին մէջ’ :»

Խուսրէվ դեղնեցաւ և անհանդիստ եղաւ :

— «Արդարե, սիրելի ծովակալս, անցեալ օր քու անունէդ զատ ուրիշ անուն չարաւասանեց : Ցուլի մը պէս ուռեցաւ, շան պէս ոռնաց, շարունակ փնտռեց դրօշակիր նաւը և աղաղակեց, Խուսրէվ, Խուսրէվ : Ապա, երբ չհասաւ, ու տեսաւ Զամբալիսի ճախորդութիւնը, վախցաւ որ յոյն նաւատորմը պիտի տուժէ, և այդպէս յետաձգեց իր մտա-

դրութիւնը և դարձաւ Փրէկաթներուն վրայ : Ան արծիւի մը կը նմանէր որ վերէն կ'իջնար աղաւնի մը բռնելու : Ես նստայ դստիկոնին վրայ և մեր ժողովուրդի կործանումը ողբացի : Վերջապէս ցատքեցի իր նաւակին մէջ : Ան ըսաւ ինծի թէ ինքը պատրաստ էր զիս ցամաք հանելու և թողելու որ երթայի ուր որ ուզենայի : Զգուշացուց զիս, սակայն, դրօշակիր նաւը չմտնելու, որովհետեւ անոր բախտը որոշած էր ‘Ուշ կամ կանուխ ես օդը պիտի հանեմ զայն,’ աւելցուց :

— «Ո՛հ, ճիւաղը : Կ'ընէ՛ : Ի՞նչ դւ է : Ուրիշ ոչ մէկուն հրձիդ նաւը անօրէնին պէս պինդ կը կաչի : Ես ուրիշ նաւ մը պիտի երթամ, Առնաւուտ, և իմ ծովակալի դրօշը ուրիշի մը վրայ պիտի բարձրացնեմ, ըսաւ Քափտան փաշան, ահ ու սարսափով մը :

Եւ արդարդե հետեւեալ օրը Խուսրէվ փաշան իր պաշտօնատեղին ընտրեց Փրէկաթի մը մէջ, առանց ուեէ նշանակելի դրօշակով մը, որպէսզի խոյս տայ հրձիդ նաւերու պետերէն :

— «Է՛յ, Խուսրէվ, եկուր թողունք այս ծովային դերը, և երթանք լեսպոս, և մենք մեզ զւարձացնենք այս ձմեռ : Գիտե՞ս ի՞նչ ըսաւ ինծի Քանարիս : Ասկէ ետք անոնք միտք չունին իրենց վառողը վատնելու թնդանօթներու վրայ, այլ ահագին ակնկալած պաշարները Անդլիայէն ու Ֆրանսայէն հասնելուն պէս անոնք պիտի պատրաստեն երեսուն կամ քառասուն հրձիդ նաւեր : Ապա ամէն մէկ պատերազմանաւին մէկ մէկ հատ պիտի զոհեն : Այսպէս մէկ օրւան մէջ պիտի լմնցնեն փատիշահին բոլոր նաւերը : Յետոյ Պօլիս պիտի երթան և այրեն զայն :

— «Կը հաւատամ, որովհետեւ բոլոր Փրանկները կ'օգնեն անոնց : Ի՞նչ ըսիր, Առնավուտ փաշա, խսմէթ է : Գրւած է որ մենք Եւրոպա պիտի միանք միայն չորս հարիւր տարի : Ժամանակը եկած է . բայց ինչպէս կրնանք երթալ այդ ուղղութիւնով, քանի որ այնպիսի մեծ բազմութիւն մը կայ հոն յոյն նաւերու : Աւելի լաւ է դառնանք հարաւ դէպի Քիոս կզզին, և հոն միանանք Եգիպտական բանակին, ինչ ալ ըլլայ : Գիտե՞ս թէ որքան զլւանք կ'զգամ Մէկմէտ Ալիէն ու իպրահիմ փաշայէն, ամէն անգամ երբ կը խորհիմ թէ ինչպէս կողովածեցին զիս Եգիպտոսէն, — իմ խոստացւած երկիրս : Բայց, համբերութիւն : Մենք աւելի լաւ ենք

անոնց հետ, քան թէ թողուլ որ մեր հաւատքի թշնամիները կոտորեն մեզ :»

Ծովակալը այդ ատեն հրամայեց միւս նաւերուն հետեւ: Այդ գիշեր, այնքան օրերու արգելքներէն ետք, Պարթաքաս առաջին անգամ ըլլալով խաղաղ և անվտանգ քուն մը քնացաւ :

ԻԴ. ԳԼՈՒԽ

### Օ տիսեսն ու կուրասը նորէն

Մենք կրնանք սոսկ մատնանշել մեր պատմութեան մէջ յաջողութիւններու այն փառաւոր շարքը որ յոյները տարին թիւրք նաւաաորմղին վրայ 1824-ի վերջերը: Եգիպտական նաւերը իպրահիմ փաշայի, Եգիպտոսի փոխ-արքայի որդին, և թունուզի ծովակալին հրամանատարութեան տակ էին: Միացած Խուսրէվ փաշայի ուժերուն հետ, ամբողջը կը կազմէր Քսէրքսէսի պէս նաւային ուժ մը: Հիտրացի Անդրէս Միասուլիս, որ նաւային ճարտարութեան ու յանդգնութեան մէջ Յունաստանի Նէլսոնն էր, մրցեցաւ Քանարիսի հետ, և պատճառ դարձաւ որ իպրահիմ փաշան, տեսնելով Հիտրան հեռուէն, բարկութեան ջղացաւութիւնով մը աղաղակէ: «Ի՞հ, իմ փոքրիկ Անդլիաս, բնաւ պիտի չըռնեմ քեզի հոս իմ ափերուս մէջ:»

Միւնոյն ատեն Պարթաքաս շարունակաբար կը փոխւէր Խուսրէվի դրօշակիր նաւէն իպրահիմինը և նորէն ետ կը դառնար Խուսրէվին, նայելով թէ որը ապահովագոյնը կը կարծէր, առանց կարենալ իր լեսպոս վերադարձը դիւրացնելու:

Տարւոյն գրեթէ վերջերը, Խուսրէվ, անկարող ըլլալով իպրահիմի հետ հաշտ ապրելու, և այնքան անտեղի կոխւները տեսնալէ ձանձրացած, առաւօտ մը իր ետելը ձգելով նաւատորմղին մեծ մասը, քշեց Տարտանէլ, և խարիսի ձգեց Ռսկեղջիւրին մէջ: Իպրահիմ, որուն հետ կը մնար Պարթաքաս, այն ատեն մեկնեցաւ կրէտէ, և անկէ ալ Պէլօպօնէս, որպէսզի իր ահազին բանակը ցամաք հանէր: Ան երեցաւ, ինչպէս ընթերցողը կը յիշէ, հոն ուր թողուցինք Անդրօնիկէն, որուն հիմա կը վերադառնանք:

Անդրօնիկէն ու Լամբրոսը մագլցեցին սր. Եղիայի վանքը, յուսալով անկէ ցամաքէն Միսօլունկի երթալու: Մինչ-

դեռ կը պատրաստւէին իրենց ճամբորդութիւնը շարունակելու, լուր ստացան թէ Ռումէլիի վալին քսան հազար առնավուտներու և եպիրոսցիներու ընտիր բանակով մը համբաւաւոր քաղաքին առջև հասած է առանց դիմադրութեան:

Անդրօնիկէի յուսահատութիւնը ատկէ անդին չէր կը նար երթալ: Ան իր մասին այնքան չէր խորհեր որքան իր հիւանդ միրահարին, որուն հիմա անկարելի էր հասնիլ ծովէն կամ ցամաքէն:

Անդրօնիկէն ամբողջ երեք ամիս անցուց Տէմէցանայի շուրջը, և Եղիա մարդարէի ճգնաւորի խուցին մէջ, առանց նամակի կամ առաջ երթալու ուեէ միջոցի:

Վերջապէս իրիկուն մը ըստ ան Լամբրոսին, «Վաղը երկու ձի պատրաստէ:»

— «Ո՞ւր երթալու, տիկին:»

— «Աթէնք:»

— «Աթէնք:»

— «Այսո՛: Մենք բոլոր միւս ճամբաները փորձած ենք: Թէև յիմար կ'երեւի և հակառակ ուղղութեան վրայ ալ է, այլ սակայն պիտի երթանք:»

— «Խենթութիւն է կոչ մը համար փորձել այդ, տիկին: Զէ՛, յանուն Քրիստոսի:»

— «Ես մարդու հագուստ պիտի հագնիմ նորէն: Դուն պիտի երթաս, և ես ալ պիտի ըսեմ թէ քու որդիդ եմ:»

— «Տիկին, յիշէ Զէյթունին:»

— «Սո՛ւս: Զիերը պատրաստէ դուն: Ես խրատ չեմ ուղեր:»

— «Ինչպէս որ կ'ուզես, տիկին, բայց . . .»

— «Բայց ի՞նչ:»

— «Իմ սիրտս մեծ դժւարութիւններ կը կանխատեսէ: Ինչո՞ւ համար, տիկին, չմնանք յեռներուն վրայ մինչև որ իրերը քիչ մը կը հանդարտին, և ապա ճամբայ ելլենք: Թիւրքերը միւնքին և Պէլօպօնէսի ամէն կողմ լեցւած են: Իպրահիմ իր նաւերով կամ զօրքերով չի թուղուր մէկ հոգի մը անգամ անցնելու:»

— «Ես գիտեմ ատ Լամբրոս: Ես մակը շատ անգամ տեսած և արհամարհած եմ, բայց Թրասիրուլոսս վտանգի մէջ է, և ես պիտի երթամ անոր քով մեռնելու: Թող մեզ երկուքս ալ սպաննեն: Եթէ կ'ուզես հոս կեցիր դուն:»

— «Քեզ թողում, տիկին: Ես միայն քու մասին կը

խորհիմ։ Վառողդը դաշտերուն մէջ կը վառի և ես բլուրոներուն վրայ կը մնամ միայն քու սիրուդ։ Կուի մէջ տեսած չե՞ս զիս։ Ես գոռելներէն զատ աշխարհիս մէջ ուրիշ բանէ վախցած չեմ բնաւ։ Ի՞նչ կրնամ ըսել քեզի, տիկին։ Հոգիս կ'ըսէ թէ գէշ բախտ մը պիտի ունենանք մենք։»

— «Ամբողջ Յունաստանը հօն է։ Ի՞նչ բանէ կը վախնաս, Լամբրոս։»

Յաջորդ օրը Անդրօնիկէն ճամբայ ելաւ դէպի Աթէնք։ Բաւական դրամ առած էր իր հետ և հագած ունէր ամէնախեղճ փալիքարիի հագուստներ։

Ժամանակը չի ներեր մեզի նկարագրելու ասոնց ճամբորդութեան փորձառութիւններն ու կորուստները։ Գրեթէ իզարմանս իրենց, ապահով հասան Աթէնք, յունիսի տասնեհինգերորդ օրը։ Ատտիկէն Յունաստանի միակ տեղն էր հիմա որ քիչ մը ազատ էր թշնամիէն։

Անոնք իջան լորտ էլճինի ժամացոյցին մօտի պանդոկը։ Երբ Լամբրոս սկսաւ պատմել իրերու վիճակը Պէլօպօնէսի մէջ, ինչպէս նաև իրենց արկածալից ճամբորդութիւնը, բնակիչները քաղաքին ամէն կողմէն դուրս թափեցան զանոնք տեսնալու։

Իրենց ժամանումին երկրորդ օրը, թեթև զիեւած ոռու մէլցի մը, Լամբրոսի դիմացը կանգնած, ըսաւ անոր, գքու դէմքդ, մեծ հայր, ծանօթ կ'երևնայ ինծի, բայց չեմ կրնար յիշել։»

— «Ինծի կը թւի թէ տեղ մը տեսած եմ ձեզ, բայց մարդ ինչպէս կրնայ յիշել իր բոլոր տեսած դէմքերը։»

— «Իումէլի ունէ կողմը եղած էք բնաւ։»

— «Միթէ ես Օտիսեսի, Պօցարիսի և...»

— «Օտիսեսի՝ հետ... Անձաւի՞ն մէջ... Սև Շակի՞ն մէջ։»

— «Անշուշտ ես Սև Շակն էի, ինչպէս կը կոչես Քօրիկեան անձաւին, իմ էֆէնտիս հետ։ Գրիգոր պատրիարքի քեռորդին։»

— «Այո՛, այո՛, Հիմա կը յիշեմ քեզ։ Ինչպէս ես, ընկեր, Նետեց իր բազուկը անոր շուրջը, և համբուրեց Լամբրոսի բերան։»

— «Դո՞ւն ով ես, հարցուց արմաթօլը գարմացմամբ։»

— «Ես Օտիսեսի զինւորներէն մեկն եմ։ Չե՞ս յիշեր զիս երբ դուն պարոն Թրասիբուլոսի հետն էիր։ Չե՞ս յիշեր թէ ինչպէս օր. Ռ— աչք կ'ընէր անոր, և Թրիլօնիի փուստանէլայէն կը կախւէր։»

— «Ճիշդ էք։ Հիմա կը յիշեմ քեզ։ Ի՞նչ լուր կայ Օտիսեսէն և օր. Ռ— էն։»

— «Օտիսես։ Չե՞ս գիտեր։ Կուրասը իբրև բանտարկեալ կը պահէ զայն հոս։ Օր. Ռ— անձաւն է Թրիլօնիին և տիկին Հեղինէի հետ։»

— «Օտիսեսը բանտարկեալ մըն է Աքրօփօլիսի վրայ, հարցուց Անդրօնիկէն ուժգնութեամբ։»

— «Այո՛։ Ո՞վ է այս ձեր պարոնը, հարցուց Ռումէլցին իր կարգին, բարեկամական ակնարկ մը տալով աղջկան։»

— «Որդիս, մէկ հատիկ որդիս է ան,» պատասխանեց Լամբրոս։

— «Ինչո՞ւ առաջ այդպէս չըսիր։ Ահա քեզի, իմ փալիքարիս։ Մօտեցաւ աղջկան և իր բազուկները անոր չուրջը նետելով, սեղմեց իր հաստ պեխը անոր երեսին և տւաւ անոր բարձրածայն համբոյր մը։»

Անդրօնիկէն չփօթեցաւ, և իր երեսները վարդի պէս կարմրեցան։ Լամբրոս իր գլուխը շարժեց ինչ ընելը չգիտնալով։

— «Եւ ինչո՞ւ բանտարկած են զայն,» հարցուց Անդրօնիկէն, ջանալով ծածկել իր տհաճութիւնը։

— «Ինչո՞ւ։ Անոնք կ'ըսեն թէ դաւաճան մըն էր ան, և թիւրքերուն հետ գործ ունէր։»

— «Ուեէ մէկը որ ուզէ կրնայ տեսնալ զինքը։»

— «Կարծեմ թէ, բայց ես ինքս չեմ երթար, որովհետեւ ես իր զինւորը եղած եմ անդամ մը, և կ'ատեմ կուրասը ու շատ կը խղճամ Օտիսեսի վրայ։»

— «Եկուր, հայր, երթանք Աքրօփօլիս։ Ես կ'ուզեմ տեսնալ Պարթէնօնը ու Փրօփիլէն։»

— «Տղան ուսած է։ Ես ինքս անգամ ոչինչ չեմ գիտեր այս կործանած եկեղեցիներու մասին, ըսաւ Լամբրոս, դառնալով և մնաս-բարով մաղթելով ուումէլցիին։»

Ուեէ ուրիշ պարագայի մէջ, Անդրօնիկէն, հին ամէնաբարձր գեղարւեստի աւերներուն մէջ, ուրախ պիտի զգար, բայց հիմա իր դժբախտութիւններու երկար շարքը կը խըռնւէր իր յիշողութեան վրայ։ Ան կը քալէր նոր աղէտքներու վախսի ճնշման տակ։

Անցաւ Փրօփիլէն, էրէքթիօնէն, նիք Ապտէրոսի տաճարէն, Պարթէնօնէն, և առաջացաւ դէպի վենետիկեան աշտարակի վերջին ծայրը, ուր կրավիսար ու Թէրմօպիլէի հերոսը, արագուն Օտիսեսը, բանտարկւած էր։ Քիչ մը դը-

րամով, Անդրօնիկէն ու Լամբրոսը յաջողեցան անցնիլ այն մասը, ուր Օտիսես բանտարկւած էր:

Լօրտ Պայրընի անժամանակ մահը անուղղակի պատճառ դարձած էր իր թշւառ կացութեանը: Եթէ Սալօնայի խորհրդաժողովը տեղի ունեցած ըլլար, և համբաւաւոր բանաստեղծը հոն եկած ըլլար, անշուշտ Օտիսես պիտի հաշտւէր յոյն կառավարութեան հետ, և իր թշնամիներու ինթրիկները անկարող պիտի ըլլային կործանելու զինքը:

Իրողութիւնն այն էր, որ կառավարութեան անդամները իր ոխերիմ թշնամիներն էին: Անոր ոչ թոշակ տւին և ոչ ալ ապրուստը և բացէիրաց գրգռեցին իր զինւորները թողելու և լքելու զինքը: Գոռող և վրէժինդիր, ան սկսաւ դաւել թիւրքերուն հետ, յարաբերութեան մտաւ Օմէր Պըրիօնէի, Տիաքոսի չարչարողին հետ:

Երկար չտեղ այս, որովհետեւ իր արժանապատւութիւնը արթնցաւ: Զգաց թէ իր փառաւոր արիւնը անպատւեած էր: Ուստի, առտու մը, ապրիլ քսանին, ծոկատ մը զօրքի գլուխն անցած, ինքզինք նետեց Կուրասի բազուկներուն մէջ, իր նախկին առաջին փալիքարին, որմէ ապահովաբար զգաց թէ պիտի պաշտպանւէր և փրկւէր:

Կուրաս բանտարկեց իր հին աւուրց տէրը նոյն Աքրօ-փոլիին մէջ, որուն վրայ ան գլխաւոր պահապանը կարգեց զինքը: Անդթութիւնով ու ապերախտութիւնով արևելեան Յունաստանի տիկտադօրը գարձաւ Կուրաս:

Օտիսես գետնին վրայ շղթաներու մէջ նստած էր: Հիւանդ էր և շատ փոխւած: Իր գլուխը ծունկերուն վրայ ինկած էր երբ Անդրօնիկէն Լամբրոսին հետ երեցաւ անոր:

— «Կը ճանչնա՞ն զիս, զօրավար,» հարցուց Անդրօնիկէն:

— «Խմբապետ Անդրօնիկոսը,» պատասխանեց ան: Ո՞ւր ես, խմբապետ Անդրօնիկոս: Կրավիասի այդ կուէն ետք ոչինչ չէր լւեր քեզմէ: Թրասիրուլու եղբայրդ քեզի կը փնտոէր. գտա՞ւ:»

— «Ո՛չ: Ան Միսօլունկիի մէջ է, վիրաւորւած: Տարի մըն է կը թափառիմ և այդ քաղաքը չեմ կրնար երթալ:»

— «Կը տեսնա՞ն վիճակս: Բնաւ կը խորհէի՞ր թէ այս-պէս պիտի գտնէիր զիս:»

— «Ո՛չ: Անշուշտ, ես ալ կը տանջւիմ: Քեզի ըսեմ, զօրավար, սրտովս կը համակրիմ քեզի:»

— «Կը հաւտամ քեզի, կը հաւտամ: Բայց ո՛վ չի ար-գահատիր վրաս, բացի այդ վայրենի գաղանէն, Կուրասէն:

Ոչ մէկ մարդ աշխարհի մէջ աւելի հայրենասիրութիւն ու աւելի մեծ փափաք ունէր Յունաստանի բարելաւութեան ու աղատութեան համար որքան ես: Տես ինչպէ՞ս վարեցան ինծի հետ: Խենթեցուցին զիս: Անոնց հալածանքները, ա-նոնց դաւերը, անոնց ինթրիկները այնպէս պատասեցին զիս, որ ես կուրացայ և խաղաղութիւն կնքեցի թիւրքե-րուն հետ: Անիծե՛ալ, երիցս անիծեալ ըլլայ այդ ժամը: Հազիւ հազ սատանան զիս ատոր մղած էր, երբ ես զղացի: Աւելի մեծ ցաւ ազդեց ատ ինծի քան եթէ իմ իսկ զաւկը-ներս սպաննած ըլլայի: Երկու ճամբար բաց կար իմ առջն: Մէկն էր բոլորովին թիւրք դառնալ, և այն ատեն ես ամէ-նէն սոսկալի պիտի ըլլայի յոյներուն հանդէպ, խմբապետ Անդրօնիկոս: Ուրիշ ոչ մէկը ինծի չափ լւա կը ճանչնայ Յունաստանի ճամբաները, ծակերը, անձաւներն ու ապա-ռաժները, կամ Յունաստանի միջոցները, բանակները, ուժը, շտեմարաններն ու մարդիկը: Միւսն էր վերադառնալ յոյ-ներուն, ներողութիւն աղերսել իմ արարքներուս համար, նոր կուի մը մէջ լւանալ իմ նկարագրիս բոլոր կասկածները, և ապա քաշւիլ խաղաղ անկիւն մր և խաղաղութեամբ ան-ցընել մնացած օրերս: Երկու ամիս միայն մնացի թիւրքե-րուն հետ, և ապա, կրցածիս չափ չուտով շտապեցի Կու-րասի բազուկներուն մէջ: Կը յիշե՞ս թէ ի՞նչ էր Կուրասը Կրավիասէն առաջ: Իմ ծառա՞ս իմ գլխաւոր փալիքա-րիս: Ես մեծցուցի զինքը: Ես վերցուցի զինքը. պարզ գիւղացի մը. Ճեփ բերի, մարդ չինեցի, և Աքրօփոլիին գըլ-խաւոր պահապան կարգեցի: Ես կրնամ աւելցնել, թէ եր-կու անդամ ալ իր կեանքը փրկեցի: Ասկէ աւելի սև ապե-րախտութիւն չկայ աշխարհի մէջ: Ի՞նչ կը կարծես որ կ'ուզէ առնել ինծ մէն: Փօրիկեան անձաւին մէջ ամբողջ ունեցածս: Ազատութեանս փոխարէն կ'ուզէ կողոպտել զիս իմ վերջին լումայիչս:»

— «Խղճալի է ատ, զօրավար: Ինչպէ՞ս է տիկին Հեղի-նէն: Ո՞ւր է:»

— «Փօրիկեան անձաւը. ինչպէս թերևս լսած ես, ես քոյրս թարսիցան ամուսնացուցի անգլիացի Թրիլօնիին հետ: Ան արժանաւոր մարդ մըն է, երեք թնդանօթներ ստացաւ և տնկեց զանոնք անձաւի մուտքը և կը պահպանէ զայն՝ դեռ ինծի հաւտարիմ մնացած մարդոցմով: Բաւական ատենէ անոնցմէ ուեէ լուր չունիմ: Որքան ատեն որ, ուրեմն, Կու-րասը չկրնար հեռացնել զայն անկէ, նոյնքան ատեն զիս խիստ բանտարկւած կը պահէ հոս:»

— «Երանի՛ թէ կրնայի օգտակար ըլլալ քեզի, զօրավար և լսէք թէ ինչպէ՞ս կրնամ ծառայել ձեզի :»

Օտիսեսի աչքերը թրջած էին բարկութենէն : Իր աղնիւ գլուխը բարձրացուց և քիչ մը մտածելէն ետք, ըստ . «Դուն կրնաս ինծի ծառայութիւն մը ընել : Դուն կուրասը կը ճանչնաս քիչ մը, և ան կը յիշէ քեզ, ինչպէս իրեն բոլոր միւս ճշմարիտ փալիքարիները : Ըսէ իրեն թէ դուն կալամաթայէն կուդաս : Ըսէ իրեն թէ իր ապերախտութիւնը զայրոյթով լեցուցած է բոլոր պետերը : Ըսէ իրեն թէ պիտի անիծւի իր անունը, թէ թշնամիներս անգամ կը խղճան վրաս և թէ բոլորն ալ յանցանքը իրեն կը վերագրեն, և ըսէ իրեն թէ զիս բանտարկելուն պատճառն այն է, որ ստացւածքս իրեն չեմ յանձներ : Աւելցուր թէ իրեն համար լաւ է որ արձակէ զիս, որովհետեւ թրիլոնին արդէն գրած է Անդլիս ինպաստ ինծի, և թէ վաղ կամ անագան ան պիտի ազատէ զիս : Գիտցուր իրեն թէ լիվատիայի մէջ կամաւորներ կը հաւաքւին ինծի օգնութեան գալու : Վերջապէս, ըսէ իրեն, թէ մինչդեռ Պէլօպօնէնը ողողւած է հալրահիմ փաշայի հեղեղներով, և արևմտեան Յունաստանն ալ ՈՒՀՀիտ փաշայի զօրքերով, մինչեւ խուճեմութիւն չէ որ արեւելքն ալ զոհ երթայ քաղաքային պատերազմներու :

— «Պիտի ընեմ, զօրավար, ինչպէս որ ըսիր : Վաղը առաւօտ, շատ, շատ կանուխ, կուրասին պիտի երթամ, և շատ մը ուրիշ բաներ ալ պիտի ըսեմ : Ես կերդնում ատ : Պիտի վախցնեմ զինքը որքան որ կրնամ :»

— «Վախը միայն կրնայ շարժել այդ որիկան : Բայց թող որ լո՛ւռ մնամ : Եկո՛ւր ամէն օր ինծի տեսնալու :»

Սրդէն իրիկուն էր երբ Անդրօնիկէն Օտիսեսի բանտէն դուրս ելաւ : Աշտարակին գուռը հանդպեցաւ կուրասին, որ երեք չորս մարդոց հետ կը խօսակցէր :

— «Ո՞վ ես դուն,» աղաղակեց ան, որոտագոռ ձայնով մը :

— «Բարի իրիկուն, խմբապետ : Զե՞ս ճանչնար զիս,» հարցուց աղջիկը անոր մօտենալով :

— «Աստծու-բարին : Ո՞վ ես-դուն : Ի՞նչ . խմբապետ Անդրօնիկո՞ւր : Ինչպէս եկար հոս :»

— «Երէկ հասայ Քալամաթայէն :»

— «Քալամաթայէն : Ի՞նչ լուր կայ : Ինչպէ՞ս կ'ընեն իպրահիմին հետ :»

— «Ես շատ բաներ ունիմ քեզի ըսելու : Պետերուն կողմէն մասնաւորապէս խրկւած եմ քեզի շատ կարելոր բան մը հաղորդելու :»

— «Իրա՛ւ,» ըստւ ան կանխահաճօրէն :

— «Վաղը ժամը քանիի՞ն կրնամ քեզի տեսնալ :»

— «Առատուն ժամը տասին : Ես կ'սպասեմ քեզի :»

— «Գլխուս վրայ,» ըստւ օրիորդը, բարեկելով : Կուրաս ձեռքը ճակտին դրաւ և երկար ատեն մտածեց : Ապա սկսաւ ետ առաջ քալել Աքրօփօլիսին վրայ : Մութ գիշերը վրայ հասած էր :

— «Ի՞նչ բանի վրայ կը խորհիս,» հարցուց մարդոցմէմէկը :

— «Ոչինչ : Ներս մտնանք,» փսփսաց ան, և իր Փէսը մինչեւ յօնքերուն վրայ քաշեց :

Իր երեք ընկերներն էին, Մամուրիս, Պապա Քօսթաս և Թրիանթափիլինաս : Չորրորդը, կուրասի ծառաներէն մէկը, ապակիէ լապտեր մը կը կրէր :

Երբ բանտ մտան անոնք, կրավիսափի հերոսը իր գունատ երեսը վերցուց և նոր Մարիւսի մը պէս նայեցաւ անոնց :

— «Մենք եկած ենք, Օտիսես,» սկսաւ Մամուրիս լրջօրէն, «Վերջին անդամը ըլլալով հարցնելու քեզի թէ ուր կը պահէս գանձերդ :»

— «Ես գանձեր չունիմ : Ինչ որ ունէի ծախսեցի ազգին համար : Ո՞վ կը վճարէր իմ զինւորներուս : Կառավարութի՞ւնը,» պատասխանեց ան :

— «Մենք գիտենք որ դուն դրամ ունիս,» պնդեց Պապա Քօսթաս :

— «Դուք սխալ տեղեկացած էք :»

— «Ես կը խրատեմ քեզ որ խօստովանիս,» կրկնեց նոյն մարդը :

Օտիսես իր աչքերը յառեց գետին և լուռ մնաց :

— «Ի՞նչո՞ւ հրաման շես ըներ թրիլոնիին որ անձնատուր ընէ անձաւը, հարցուց կուրաս :

— «Թրիլոնին անձաւին տէրն է, և ան ուեւ մէկուն հըրամանին չի հնազանդիր զայն անձնատուր ընելու համար : Ես իրեն հրահանգներ չտւի : Դուք բաւական կը ճանչնաք զինքը : Գիտէ՞ք թէ ինչ է անդլիացի մը :»

— «Եւ դուն որոշած ես ուեւ ուրիշ բան չըսել մեզի այս գիշեր :»

— «Երբ ես ունէ քան չգիտեմ, ինչպէս կընամ ձեզի պատմել։»

— «Կ'երևի թէ դուն չես ականջ դներ քաղցրութեան։ Հապարտ Օտիսես արհամարհոտ ակնարկ մը նետեց իր նախկին խոնարհ ծառային և լուռ մնաց։

Պապա Քօսթաս այն ատեն գրանէն զոյդ մը աքծաններ հանեց և ըսաւ, «Չո՞ս նայիր։ Ասով մէկիկ մէկիկ քու ակռաներդ պիտի փետտեմ, եթէ չխոստովանիս։»

— «Կարող ես բոլորն ալ փետտել։ Դուք ձեռքերս կապած էք։»

— «Եւ եթէ արձակւած ըլլային, ո՞վ կը վախնար քեզմէ։ Մենք ալ յոյներ ենք, ըսաւ Մամուրիս, իր կոպիտ ուսերը թոթւելով խրոստաբար։

— «Դուք յոյներ էք։ Աւելի դէշ էք քան թիւրքերը։»

— «Ուրեմն պիտի խոստովանիս,» ըսաւ Պապա Քօսթա,

մօտենալով դժբախտ մարդուն։

— «Ամօթ եղբայրներ։ Ամօթ ձեզի,» բացագանչեց ան,

տխրագին։

— «Խոստովանիր։ Պիտի խոստովանիս, Օտիսես,» ըսաւ

կուրաս։

— «Դո՛ւն ալ, տղաս, կուրաս։»

— «Տղա՛դ։ Ո՛չ. ես քու տէրդ եմ,» պարծենցաւ պահ-

նորդներու լիրը գլխաւորը։

— «Բսէ մեզի եթէ ոչ դուրս կուգայ ակռագ,» բացա-

գանչեց նւաստ Պապա Քօսթաս, նորէն մօտենալով։

Շղթայւած Օտիսես ոտքի ելաւ հսկայի մը պէս, իր կըու-

նակը աշտարակի պատին դէմ տւաւ, և տարածելով իր

կուրծքը, ջանաց կոտրել ձեռքերու շղթան։

— «Դուն Աստուծմէն պիտի գտնաս,» ըսաւ ան։

— «Աստւած մեզի հոս խրկեց քու սպաննած մարդոցդ

գրէժը լուծելու,» ըսաւ Մամուրիս, կոպիտ և անկան ձայ-

նով մը։

— «Իմ թշնամիներս խրկեցին ձեզ։»

— «Ինչո՞ւ կ'սպասես, Պապա Քօսթաս,» հարցուց նորէն

դահիճ Մամուրիս։

— «Ետեէն բռնէ զայն։»

Մամուրիս ինքդինք նետեց Օտիսեսի վրայ, մէկդի քա-  
շեց պատէն, և ձիգ մը իր երկու բազուկներուն մէջ բռնեց  
զայն։

— «Կուրա՞ս, կուրա՞ս։ Զե՞ս յիշեր թէ քանի անդամ

մահէն փրկեցի քեզ։ Ինչպէ՞ս կը թոյլատրես այս։ Ո՛հ, վատե՞ր։ Վատե՞ր։»

Թրիանտաֆիլինաս, ցած և գաղանաբարոյ մարդ մը, ատելութեամբ լեցուն էր Օտիսեսի դէմ, որովհետեւ անդամ մը զարկած էր իրէն, բռնեց անոր պէկիս և վարի կզակը իր երկու կոշտ ձեռքերուն մէջ, և ջանաց բանալա-  
նոր բերանը։

Պապա Քօսթաս, միսեց իր աքցանը տանջւողին բերանը և դուրս քաշեց երկու ակռաներ։

— «Խոստովանէ, եթէ ոչ բոլորն ալ կը քաշեմ,» աղա-  
ղակեց ան։

— «Բսէ, Օտիսես,» ըսաւ կուրաս, որ անոր գլուխը  
բռնած էր։

Օտիսես հեծկլտաց իր հոգեարքին մէջ։ Սնտառին  
վայրենի գաղանը թերես զգածւէր այդ քաջարի զինուորին  
հառաչներուն հանդէպ։ Ոչ մէկը չզգածւեցաւ բացի ծա-  
ռայէն, որ թօթւըւեցաւ ջղաճգական սարսուռով մը։ Քար-  
սիրտ և անտարբեր մարդասպանները վրան նայեցան։

— «Պիտի ըսես մեզի,» հարցուց Մամուրիս անդամ մը  
ևս։

Շատ սոսկալի է այս տեսարանը աւելի հեռուն նկարա-  
գրելու համար։ Կուրաս և իր ընկերները մոլեգնած էին  
ագահութենէն և կատղած դանձերու պահեստի տեղերը  
յայտնելու յամառ մերժումէն։ Հարւած հարւածի ետեէ ի-  
ջեցուցին խեղճ բանտարկեալ ին։ Իր հեծկլտանքները աստի-  
ճանաբար նւազեցան։ Իր աչքերը բացւեցան ու գոցւեցան,  
իր գլուխը դողաց և գլորեցաւ մէկդիէն միւսը։ Վերջին  
խորունկ հեծկլտանք մը արձակեց, և ամէն ինչ վերջացաւ։

— «Մենք լմացուցինք զայն,» ըսաւ գլխաւոր դահիճը,  
կատաղութենէն փրփրելով։ Ապա կուրաս սկսաւ խոկալ,  
ուրիշ բառ մը չարտասանեց, այլ ջղաճգօրէն պէկիս չփեց։

Անոնք փտած պարան մը կապեցին Օտիսեսի բազու-  
կին, կարեցին զայն և նետեցին իր անկենդան դիակը Աքրօ-  
փոլիսէն վար, պարանին միւս ծայրը կապելով աշտարակի  
պատուհաններուն։ Այսպէս ջանալով ցոյց տալ թէ Օտիսես  
կտրած էր զայն փախուստ մը փորձելու պահուն։

Յաջորդ օրը ամքող Աթէնք իրարանցումի մէջ էր ա-  
նոր մահւան լուրին հանդէպ։ Թէկ տեղեկագրւած էր թէ  
Օտիսես ինկած և սպաննւած էր փախուստ փորձած պա-

Հուն, սակայն երևոյթները հերքեցին այդ և քիչեր միայն հաւտացին :

Անդրօնիկէն կուրասին երթալու ճամբուն վրայ էր երբ լոեց լուրը : «Ես չեմ հաւտար, կամբրոս, ուրիշ մը եղած ըլլալու է;» ըստ ան :

— «Երթանք տեսնանք, տիկին :»

— «Երթանք, կամբրոս,» պատասխանեց աղջիկը, հեփէ շնչելով : Մէկտեղ Աքրօփոլիսի ստորոտը դացին, հոն ուր Օտիսևսի դիակը ինկած էր փոշիին մէջ, շրջապատւած ամբոխէն :

Երբ ան ճանչցաւ դիակը, մանկամարդ կինը դարձուց իր երեսը և արտասեց :

— «Ես՝ զմ Անտրուցոսի տղան,» վասիսաց կամբրոս :

— «Եկուր փախչինք, կամբրոս : Ես ալ չեմ երթար կուրասին : Ի՞նչ կրնամ ընել հիմա : Թողունք Սթէնքը և երթանք Միսօլունկի : Կը կարծեմ որ մեր իսկ գերեզմանները հոն են : Կա՛մ մենք պիտի մտնանք հոն և կա՛մ մէկ դուռ մը միայն պիտի բաժնէ իմ դիակս թրասիրուլոսէն :

Սրդարև յունիս տասնըեօթի այդ իրիկունն իսկ, մինչդեռ տարաբախտ Օտիսևս կը թաղւէր խոնարհ անկիւն մը, Անդրօնիկէն ու կամբրոսը բաժնեցան :

Կուրասի ոճիրը անպատիժ չմնաց . հետևեալ տարին, 1826-ին, գնդակահար եղաւ ան, մինչդեռ կը քալէր պահակի մը հետ, և մեռաւ առանց մրմունջի : Ումանք ըսին թէ գնդակը թիւրքերու կողմէն եկաւ, ուրիշներ հաստատեցին թէ ան սպաննւած էր Օտիսևսի մտերիմ բարեկամ զինւորի մը կողմէն, որ երդւցնցած էր անոր վրէժը լուծելու :

Տիկին կուրաս, գեղրցիկ կոյսը, որուն ամուսնութիւնը Աքրօփոլիսի թնդանօթները աւետեցին, և որուն համար Պարթէնօնը և կրէքթիօնը լուսաւորւած էին հրախաղութիւնով, թաղւած էր երէքթիօնի տաճարին մէջ, ուր կը մնար Սթէնքի ուրիշ գլխաւոր տիկիններու հետ : Իր ամուսնի մահէն հինգ ամիս ետք, թրքական թնդանօթէն գնդակ մը զարկաւ սիւներէն մէկուն, փար նետեց համբաւաւոր տաճարին մեծ մասը և ճգմեց անոնք բոլորն ալ աւերակներուն մէջ :

իեւ գլուխ

Սէրը Բարեկամութեան Փոխուեցաւ

Աթէնքը թողելէն ութ օր ետք, Անդրօնիկէն ու կամբրոսն Մօմոս գետը, Միսօլունկիէն քիչ հեռու : Ճիշդ գետը անցնելու վրայ էին, կամուրջին վրայ, դէմ դէմի, օր : Ծինե իր էշ տղուն հանդպեցան :

— «Կրնա՞մ հաւտալ աչքերուս : կամբրո՞ս, կամբրո՞ս : Եւ դո՞ւն ալ,» աղաղակեց ան, իր երկու ձեռքերը գլխուն տանելով :

— «Եւ ինչպէ՞ս է առողջութիւնդ, օր Ծինե,» հարցուց Անդրօնիկէն :

— «Ուրեմն իմ առողջութիւնս կը հարցնես : Գիտե՞ս որ եղբայրդ հիմա կորսւած չէ : Պարոն թրասիբուլոս խենթի տեղ գրաւ զիս, և ինծի ըստ թէ դուն մարդ չէիր, այլ կին մը : Հա՛, հա՛ : Բայց, իմ փալիքարիս, դուն այլ ևս գեղեցիկ հագուստներ չես հագնիր : Բնաւ չես փոխւեր, բացի այն որ քիչ մը արևակէլ եղած ես : Հիմա, ըսէ ինծի, հոգիդ կը սիրես, մա՞րդ ես թէ կին :»

— «Ի՞նչ տեսակ հարցում է ատ, օրիորդ,» պատասխանեց կամբրոս, լրջօրէն :

— «Մի բարկանար, կամբրոս : Ես իմ պատճառներս ունիմ հարցնելու : Դուն մա՞րդ ես թէ կին, խմբապետ Անդրօնիկոս :

Անդրօնիկէն սկսաւ քահքահ խնդալ :

— «Միշտ այդպէս խորամանկ մի ըլլար : Մի բարկանար, և ըսէ ինծի, առանց կատակի, մա՞րդ ես թէ կին :»

— «Երբ մենք Միսօլունկիի մէջ ըլլանք, դուն պիտի գիտնաս, օր : Ծինե : Ես չեմ կրնար ներկայիս քու հետաքրքրութեանդ գոհացում տալ :»

— «Եթէ երբեք Միսօլունկի ըլլանք : Զե՞ս գիտեր թէ որքան խիստ պաշարւած է ան թիւրքերէն : Ես կը տարակուսիմ թէ թրասիբուլոսը դեռ ողջ է : Անցեալ ամառ թողուցի զինքը շատ հիւանդ, նոյն այդ Միսօլունկիի մէջ :»

— «Ե՞րբ Միսօլունկի էիր,» հարցուց կամբրոս :

— «Քեզ Յօնիական կղզիները իր նշանածին ետևէն խըրկելէն ետք : Մի խնդար : Դուն կին մըն ես : Ես բարկացած եմ վերջապէս : Դուն կին չես :»

— «Ուրեմն դուն Միսօլունկի էիր և տեսար իմ թրասի-

բուլոսս : Ե՞րբ էր այդ, « բացագանչեց Անդրօնիկէն :  
— «Բու Թրասիբուլոսդ, ուրեմն դուն կին մըն ես վեր-  
ջապէս :»

— «Եւ շա՞տ հիւանդ էր Թրասիբուլոսը, օր . Ռ—— :»  
— «Բաւական . ան դէշ վիրաւորւած էր Քարքինէսի մէջ,  
Ես թողուցի զինքի անկողնին մէջ . Քարլը լաւ հոգ կը<sup>1</sup>  
տանի անոր : Եւ դուն դեռ տեսած չե՞ս զինքը : Միոլուն-  
կի եղած չե՞ս դեռ :»

Անդրօնիկէն այն ատեն օր . Ռ——ին պատմեց իր ամ-  
բողջ պատմութիւնը սկսած աշտարակին մէջ Պարթաքասի  
դասատու մը ըլլալէն մինչև Օտիսևսի մահը . թէև սուլ-  
իացին ասոր մէկ մասը գիտէր Թրասիբուլոսին խրկած Անդ-  
րօնիկէի մէկ նամակէն, այլ սակայն ոչ սակաւ յուզեցաւ  
ու աղաղակեց «Ի՞նչ, Խուրչիտ փաշայի քաֆթանձին : Կըր-  
նայ այդ կուզը, էշու տղան, այդքան բաներ ըրած ըլլալ :  
Սոսկալի պատմութիւն մըն է, տիկին : Ուրիշ մըն աւ  
այդպիսի բանի հանդիպած է :»

Օր . Ռ—— բոլորովին սև հագած էր Օտիսևսի մահւան  
առթիւ : Ան իր խօսակցութեան ձեւրէն զատ բոլորովին  
փոխւած կ'երեար : Ան պատմեց անոնց թէ տիկին Հեղինէ,  
Օտիսևսի կինը, ստիպւած է եղած անձնատուր ընել անձա-  
ւը կուրասի զօրքերուն : Իսկ ինքը, ըսաւ թէ, ձանձնացած  
էր արկածախնդրութենէն և պատրաստ էր մեռնելու :»

— «Ո՞վ կընար հաւտալ թէ այս տարիներու մեր բոլոր  
զոհողութիւններէն ետք, մեր յեղափոխութիւնը պիտի խոր-  
տակէր,» ըսաւ Անդրօնիկէն : «Այսօր իպրահիմ փաշան  
ամբողջ Պէլօպօնէսի տէրն է, բացի կորնթոսէն և Նաւիլիա-  
յէն : Ոէշիտ փաշան իր բանակներով արշաւած է յօյն մայր  
ցամաքը : Մենք ինքներու կը քանդենք և իրար կ'սպան-  
նենք :»

Իր յուզումին մէջ օր Ռ—— սկսաւ անպատրաստի, եր-  
գել սուլիացիներու սովորութեան համեմատ . —

«Փալիքարիներ, քէփթ հայրերու դուստրեր և երիտա-  
սարդներ,  
Բարձրաբերձ լեռներ, ականակիտ աղբիւրներ ունիք հոս .  
Բայց պատանեկութեան մէջ, սուր իձեռին, ծաղիկներու  
պէս կը մեռնիք,  
Սակայն ո՛չ վայրենի ողբ կը լաշք, ո՛չ ալ մօր հառաչը,  
Մինչեռ ձեր արիւնով կ'ոռողէք մոայլ նոճիները :  
Շուտով արթնցաւ ազգին ոգին, երբ աղատութիւնը ձայ-  
նեց,

Եւ բարձրացաւ ու բարձրացաւ դէպի վեր մինչև երկնից  
կէսը,  
Բայց սկաթուիչ աղուաւներ եկան և վանեցին զայն մէկդի :  
Ազնիւ տիրուհի, մտնենք Միոլունկիի մութ փողոցները :  
Երթանք մենք ալ և մեռնինք հոն, և թող մեր սուրն ալ  
չողայ :

Երթաս-բարով մաղթենք մեր երիտասարդութեան որ հը-  
մայք ունեցաւ անդամ մը :

— «Այո՛, օրիորդ, » ըսաւ Լամբրոս, երթանք սև Միո-  
լունկի և հոն աղատ մեռնինք : Մենք տեսած ենք ազա-  
տութեան երջանիկ օրերը, Ով որ ապրի ստրկութիւնը պի-  
տի տեսնայ նորէն :»

— «Կը կարծե՞ս, օր . Ռ——, որ պիտի կընանք Միո-  
լունկի հասնիլ,» ըսաւ Անդրօնիկէն :

— «Տեսնանք : Այս գիշեր կենանք Ամուրանի, և վաղը  
լուսը բացւածին պէս, մագլցենք բլուրներուն կատարները :  
Անկէ կը տեսնենք թէ ինչ կրնանք ընել : Ես ալ մարդու  
հագուստ պիտի հագնիմ :» Այսպէս հետևեալ օրը անոնք  
մագլցեցան Արաքինթոսի բարձրաբերձ լեռները :

— «Տե՛ս, տե՛ս, տե՛ս : Ի՞նչ բոց ու ծուխ : Ի՞նչ զօր-  
քերու և նաւերու բազմութիւններ,» աղաղակեց օր . Ռ—— :

Անոնցմէ վարն էր Ոէշիտ փաշայի բանակները, այրելով  
Միոլունկիի շըջակայ բոլոր անտառներն ու գիւղերը, և  
կ'ուսրէվ փաշայի ահարկու նաւատորմիզն ալ քաղաքը կ'ար-  
շաւէր ծովէն :

— «Բոլորովին անկարելի է ներս անցնիլ,» ըսաւ Անդ-  
րօնիկէն :

— «Մենք պէտք է պահւըտինք լեռներուն վրայ, և,  
պատեհութիւն մը գտածնուս պէս, մտենանք կամաց կա-  
մաց մինչև որ մութ օր մը կարող ըլլանք ներս մտնալ :»

— «Ամէնաիմաստուն կերպն է ատ,» պատասխանեց Անդ-  
րօնիկէն :

Գրեթէ երեք ամիս շարունակ Լամբրոսը, իր տիրուհին,  
և օր . Ռ—— ստիպւած էին թափառիլ ու պահւըտիլ լեռան  
թուփերու ու անձաւներու մէջ : Վերջապէս, սեպտեմբերի  
քսանըհինգերորդ օրը, մտան Միոլունկի :



Ե. Գ. Ի. Բ. Ք.

Ա. Գ. Ա. Խ.

Մ ի ս օ լ ո ւ ն կ ի ի ե ր ր ո ր դ Պ ա շ ա ր ո ւ մ ը

Լամբրոսի երկար բացակայութիւնը և իր նշանածին չհասնիլը տագնապի փոխեցին թրասիրուլոսի անձկութիւնը : «Հերմիլիոս» նաւուն ժամանելէն եօթը ամիս ետք անոր նաւապետէն իմացաւ թրասիրուլոս անոնց Մալթա, Թրիէսթ և Նավիէա թափառելնուն և Պէլօպօնէս ժամանելնուն մասին : Ուստի վայրկեանէ վայրկեան կ'սպասէր անոնց Միսոլունկի մտնելը տեսնալ : Այս ակնկալութիւնը աւելի զօրացած էր երիտասարդ Տիմիթրիոս Քուլէտասի ժամանումով, որ ցամաքով եկած էր, և որ վստահացուց զայն թէ Սնդրօնիկէն իրմէն կանուխ ճամբայ ելաւ նոյն տեղը հասնելու :

Բժիշկներու անձարտար խնամքը թրասիրուլոսի վէրքին, ինչպէս ըսած ենք ուրիշ տեղ մը, աւելի ծանրացուցած էր անոր ցաւալի և ծանր նկարագիրը : Հազիւ մինչև 1825-ի սկիզբները սկսաւ քիչ մը պալաքինւած զգալ և պատրաստւիլ քաղաքը թողելու :

Միւնոյն ատեն այդ տարւայ սկիզբներուն, Ոէշիտ փաշան, հիմա Ռումէլիի վէզիրը, հասաւ երրորդ պաշարումը սկսելու համար : Ան ընկերացած էր Թահիր Ապասի, Եանիայի համբաւաւոր քաղաքապետին, և գոռող իսմայիլ Փլիասսա, որ շահած էր Փէթայի կախը : Այս բոլոր հրամանատարները, քսան հազար մարդոցմով, արշաւեցին Միսոլունկի, անոր դրան առջև Օմէր Պրիօնէի և Շքօտրա փաշայի կրած տառապանքներուն վրէժխնդիր ըլլալու ծարաւով :

Ասոնցմէ զատ Ոէշիտ փաշան կ'սպասէր ծովէն եգիպտական, Լիբիական և թրքական նաւատորմիզներուն, և Պէլօպօնէսէն ալ իպրահիմ փաշայի քաջամարդ բանակներուն : Այս ուժերով ան կը հաշւէր Յունաստանը միանդամ ընդմիշտ սուլթանի ոտքերուն տակ դնել : Ոչ մէկ քաղաքի հօրիզոնը այնքան սե ամպերով չկախւեցաւ և աւելի որոտագոռ չարձագանգեց որբան Միսոլունկին : Պահականոցը չորս հազար զինուորէն աւելի չկար, իսկ քաղաքը հերոսներու գերեզմանները կը պարունակէր, — Պօցարիսին, Պայրընին, և կը պաշտպանէր մարտկոցներով, որոնք անւանա-

կոշւած էին, Ոէկասի հետեւողութեամբ, Ուիլիսմ Թէլ, Օ-րէնձի Ուիլիսմը, Ֆրանքլին :

Ի՞նչ եղաւ Օմէր Պրիոնէն, որ առաջին երկու տարւան մէջ Բարձրագոյն Դրան հերոսն էր : Այդ վայրագ և ապերախտ պէյը, որ, իր տէրերու, Ալիի և Խուրշիտի գլուխներուն վրայ կոխոտելով Եանիայի նախարար ընտրւեցաւ, տեղի տւած էր իր արքայական տիրոջ տհաճութեան : Սուլթանը կասկածեցաւ թէ անոր վարմունքը աւելի իր շահերը ինկատի ունէին քան թէ կայսրութեան բարելաւութիւնը : Ուստի ան Եանիայի բարձրագոյն փաշայութենէն աւելի ըստորագայ գիրքի մը մէջ դրւեցաւ :

Ոէշիտ փաշային, թէրևս ամէնակարող վէզիրը որ երբեք երեցած է Թիւրքիոյ մէջ մեծ Քեօփրիւլիի օրերէն իվեր, անսահման իշխանութիւն տրւած էր : Կրցածին չափ պաշարման զիծերը նեղնելով մայիս երեսունին փորձեց իր երկրորդ զուգահեռագիծը յոյն հողաբլուրներէն վեց ոտք հեռաւորութեան վրայ, և երկու նոր թնդանօթի պատնէշներ շինեց, մէկը գէպի արևմուտք և միւսն ալ ուղղակի Մարկոս Պօցարիսին դէմ : Պատնէշներու կառուցումը փութացնելու համար, հետևելով Վէհճէտ փաշայի օրինակին Քիոսի մէջ, հաւաքեց վեց հարիւր քրիստոնեայ գիւղացիներ Մակեդօնիոյ և Թէսալիոյ գաշտերէն և ծեծերով ու չարչարանքներով ստիպեց անոնց որ պատնէշները փորեն :

Ոէշիտ փաշայի ոռումբերը մեծ կորուստ պատճառեցին քաղաքին մէջ, բայց խանդավառութիւնը մարդոց, կանանց և մանաւանդ մանուկներուն, որ ամէն օր պարիսպներուն վրայ մագլցելով կը քարկոծէին Թիւրքերը, յոյց տւին թէ Եպիրոսի վէզիրը պիտի չկրնար Միսոլունկին գնել աւելի աժան գնով մը քան Շքօտրա փաշան և Օմէր Պրիօնէն : Բայց Խուրշիտ փաշային նաւատորմիզը գեռ ահարկու էր : Կը բաղկանար ութը Փրէկաթներէ, տասներկու քօրվէթներէ և քսան ուրիշ մանր պատերազմանաւերէ, որոնք չնայած իրենց բոլոր կորուստներուն, բաւական զօրաւոր էին օգնութիւն հասցնելու Ոէշիտ փաշային :

Թշնամիին պապոնացող ուժերը ընդարձակելու համար, Փաթթասի Եռւսուփ փաշան զրկած էր երեսունըվեց ծովային թնդանօթներ : Ասոնք կարող էին կտրել Միսոլունկիի չրջակայ կղզիներուն հետ ունեցած յարաբերութիւնները ու անոր պարիսպներուն մօտենալ :

Պաշարւողներու գիրքը մէկէն իմէկ փոխւեցաւ : Պա-

շարները սկսան սպառիլ, իրենց պատերազմական պաշարները կիսով սպառած էին, և բոլորովին կտրւած էին դուրսի աշխարհէն թէ՛ ծովով և թէ ցամաքով:

Ումբաձգութիւնը սաստկացաւ: Շրջակայ գիւղերն ու անտառները բոցի ու ծուխի կոյտ մը դարձան: Ծովային թընդանօթները, կռւելով փոքր յոյն նաւերու դէմ, քչեցին մինչև Սիլա կղղին: Թիւրքերը հիմա ֆրանքլինի, ՈՒկասի և Օրէնձի Ռւիլիսմին պատնէն ներուն դիմաց, խրամները լեցուցին ճիւղերով, հողով լեցուն պայուսակներով, անպիտան իրերով, ձիթենիի կեղեներով, որոնց վրայէն որոշեցին իրենց յարձակումը դործել:

Թրասիբուլոս, թէկ կը կաղար, բայց միշտ Քարլին հետ պատնէն ներու մօտն էր: Ան դրեթէ երջանիկ կ'դդար որ Անդրօնիկէն Միսոլունկի եկած չէր դեռ, որովհետեւ անոր ճակատագիրը ամէնէն անորոշն էր, հակառակ պաշարւողներու բոլոր որոշումներուն:

Յունիս տասը ուրախութեան օր մըն էր: Յոյն դրօշակը երկցաւ նաւահանգստին բացերը: Նաւապետ Տիմոս Նէնքաս ժամանեց եօթը նաւերով և իր ներկայութիւնը պաշարող նաւատորմը փախուսաի դրաւ, և ծովէն յարաբերութիւն հաստատեց միջնաբերդին հետ: Այս ուրախութիւնը սակայն կարճ տևեց, որովհետեւ ճիշդ ամիս մը ետք Խուսրէվ փաշան տեսնեած էր հօրիգոնին վրայ: Ան փախած էր, թէկ յաղթւած ծովակալ Քաքթուրիսի հետ ունեցած կռւին մէջ Անտոս կղղիին բացերը: Այս կռւին մէջ հիարացի հըրամանատարը խորտակած էր դրօշակիր նաւը իր ամբողջ ութը հարիւր մարդոցմով ինչպէս նաև երկրորդ Փրէկաթմը, երկու քօրվէթ և պրիկ մը. տասնըհինգ նաւեր ալ քըշած էր Եւպէայի, թէնոսի և Սիրայի ժայռերուն վրայ, և գըրաւած էր տասներկու փոխադրանաւեր զինորներով ու պաշարներով լեցուն:

Զինադադար ընելու դրօշակ մը երկցաւ: Շուտով Թահիր աղան և վեց ուրիշ պէյէր ժամանեցին պահանջելով Միսոլունկիին անձնատուր ըլլալը, պատւաւոր պայմաններով: Յոյները պատասխանեցին լակօնական ձեռով մը, «Զէնքերը միակ համաճայնութիւնն են յոյներու ու թիւրքերու միջւ:»

Ի՞նչ դիշեր հետեւցաւ: Յուսահատ յոյները եօթը նոր պատնէններ կառուցին ծովեղերքին վրայ, բացին հակախը. րամատներ, նոր պատնէններ դրին տկար կէտերու վրայ և այրեցին այն նիւթերու մեծ մասը որոնցմով թշնամին լեցուցած էր գլխաւոր խրամատը:

ՈՒշիտի շահածին մեծ մասը կորսւեցաւ: Յաջորդ օրը ծովեղը թնդանօթները ստիպեցին թիւրք նաւատորմը, որ այնքան կորուստ պատճառած էր քաղաքին իր ոռւմբերով, հեռանալ: Հիմա ամէնամեծ հանդարտութիւնը յաջորդեց թիւրքերու շարժումին: Մարդ կրնար ենթադրել թէ անոնք թողուցին պաշարումը: Այս անգործութիւնը առերեւոյթ էր: Քսաննելութերորդ օրը երկարաձիգ որոտումներ ընկերացան անկանոն երկրաշարժային ցնցումներուն և միենոյն ատեն Պօցարիսի պատնէշին մեծ մասը պայթեցաւ օդին մէջ: Ական բացւած էր անոր տակ: Թիւրքերը ամէն կողմէ խուժեցին ներս և տնկեցին իրենց մահիկ դրօշակը:

Յամառ բռնամարտիկ կուի մը սկսաւ, որ տեսեց երեք ժամ, և վերջացաւ տաճիկներուն ետ քաջւելովը:

ՈՒշիտ փաշան սակայն պատգամաւորներ խրկեց պահանջելով բանալիները և խոստանալով ներում շնորհէլ անոնց:

Յոյները խպատասխան շատ քաղաքավար նամակ մը և չորս շիշ ալ օդի խրկեցին անոր որ իր դրօշակիրները քաջալերէ երկրորդ յարձակման ատեն:

Վերջապէս յոյն նաւատորմը հասաւ: Հովերը դադրած էին, որ այնքան ատեն վար դրած էին զայն Պէլօպօնէսի չըջականները: Երկու նշանաւոր ծովակալներու հրամանատարութեան տակ էր ան, Սաքթուրիս և Միառլիս:

Յաջորդ օրը օդոստոս երեքին, այս երկուքը առաջացան իրենց հին ծանօթ Խուսրէվ փաշային, Միսոլունկիի և Փափաղ հրւանդանին մէջ տեղ: Կուիր երկար չտեսեց: Երեք հրձիդ նաւեր անոր վրայ յարձակելէն ետք Փսարայի վատասիրտ մսամորթը քաշեց առաջաստը, փախաւ, և կանդ չառաւ մինչև չհասաւ Ալէքսանդրիէվ, ուր ակամայ ինքզինք նետեց իր ոխերիմ թշնամուն, Մէհմէտ Ալիի բազուկներուն մէջ: Միւս հրամանատարները հետեւցան անոր ամօթալի օրինակին, ոմանք իրեն հետեւցան, և ուրիշներ իթակիա փախան:

Միսոլունկիի երկինքը դէպի ծովը սկսաւ պայծառանալ բայց հոն ցրւած ամպերը խտացան ցամաքին վրայ: ՈՒշիտ փաշան նահանջող մարդ չէր: Ան հիմա սկսաւ յանդուդն և նորօրինակ ձեռնարկի մը: Բարձր բլուր մը պիտի շինէր, հարիւր վաթսուն քայլ երկար և տասը լայն, և միշտ պիտի մղէր առաջ, մրանքլինի պատնէշը հասնելուն, կարող պիտի ըլլար հրամայել մինչև քաղաքին բուն կեդրօնը:

Քէօպսներու ու քէֆրէներու նման, որոնք հազարաւոր եղիպտացիներ վարձեցին հողաբլուրներ բարձրացնելու բուրդերու կառուցման ատեն, այսպէս երկու չարթւայ միջոցին, քրիստոնեայ գիւղացիներու բռնի աշխատանքովը, ՈՒՀՀիտ փաշան գլուխ բերաւ իր պատւարը։ Յուսահատ կոխով մը ֆրանքլինի պատնէշը գրաւեց, և իր պատւարը կցեց անոր հետ։

Յոյները, որոնք ականներ բացած և պատնէշներ կանդնեցուցած էին, թշնամիէն գրաււած պատնէշին երկու կողմերը, գիշեր և ցորեկ անխոնջ նախանձախնդրութիւնով մը գործելով, այնպէս զօրացուցին իրենց պատնէշները, որ սէրասքէրը, որ Միսօլունկիին վրայ կը նայէր իր ձեռքը եղածի պէս, ինքզինք չուտով երկու կրակներու մէջ գտաւ։

Երեսունըմէկերորդ օրը յոյները ամէն դիէն քալեցին կորսւած մարտկոցին վրայ, թշնամին արտաքսելու համար, եթէ ոչ թիւրքէրը իրենց ահագին բլուրը կը քշէին մինչև Միսօլունկիի սիրտը։ Կատաղի և մահացու կոիւէ մը ետք, քշեցին թիւրքէրը և վերստացան իրենց մարտկոցը, միևնոյն ատեն անոնք հարթեցին հողաբլուրին գլխաւոր մասը, կամ անոր յոյն բլուրին հետ միացման կէտը։

Փաշային ալէլուիաները վախի ու յուսահատութեան փոխւած էին։ Սուլթանը սէրասքէր կարգելով զայն, պատւիրած էր անոր որ կամ Միսօլունկիի բանալիները բերէր և կամ իր գլուխը։

ՈՒՀՀիտ շարունակեց աւելի կատաղի որոշումով։ Կատաղի ումբաձգութեան մը քօղին տակ, Սալօնայի մօտերէն աւելի ուժ ստանալով, և ստիպելով ուրիշ փորողներ, յամառ յարատեւութեամբ մը նորէն միացուց իր բլուրը ֆրանքլինի մարտկոցին և ամէն բան պատրաստեց ընդհանուր յարձակումի մը համար։

Յոյները շատոնց կ'ակնկալէին այս։ Հիմա, աւելի որոշ տեղեկութիւններ ստանալով քանի մը փախած առնավուտներէ, հակա-ականներ փորեցին, և ամէն կողմէ սկսան դիտել։ Սէրասքէրը փութացուց իր յարձակումի պատրաստութիւնը։ Յարձակում մը հրամայեց տարբեր կէտերու վրայ, կարծելով թէ պաշարւողները կը պատրաստէին ընդհանուր յարձակումի մը։

Սեպտեմբեր քսանըմէկը եկաւ։ Յարձակող բազմութիւնը գրոհ տւաւ, որոնց կը հետեւէին մտրակներով զինւած ձիւորներ։ Յոյները ժամերով դիմադրեցին և աստիճա-

նաբար իրենց թշնամին քշեցին դէպի ֆրանքլինի մարտը կոցին կողմը։ Եւ ահա տեղի ունեցաւ ականներու պայթիւնը։ Աշխարհ թնդաց։ Պատնէշն ու հողաբլուրին գագաթը պատուեցան և շանթի մը պէս միւսիւլմաններու դիակներն ու իրենց տակի ժայռը անհամար կտորներու վերածւեցան։

Այս անակնկալ աղէտը բոլոր կենդանի մնացածները խուճապի մատնեց։ Յոյները հրացանաձգութիւնով մը ու դուրս խուժումով մը կատարեալ ըրին յաղթանակը և ժամանակի մը համար կոտրեցին քաղաքին երրորդ պաշարումը։

Հիմա ցամաքին դուռները այնքան բաց էին որքան ծովունը։ Շատ մը պետեր նոր մթերք բերին, ուրիշներ Վօնիցայի մօտ կոտրեցին և գրաւեցին ՈՒՀՀիտի պաշարները, և գերեցին հարիւր երեսուն ուղտ, ութսուն ջորի և երեսուն ձի։

Սէրասքէրի դիրքը անսպասելի կերպարանք մը առածէր։ Իր առնավուտներէն շատերը հեռացան, պաշարը սկսաւ սլակիլ, իր ճահճային և տղմալից բանակատեղին ախտ կը կը ծնէր և երկչու Խուսրէվը անգամ մը ևս երեսի թողածէր զայն։ Ուստի որոշեց իր բանակը փոխադրել Միսօլունկիէն հեռու, և պատեհութիւն տալ իր բանակին կազդուրելու մինչեւ որ Եգիպտոսի իսլամիմ փաշան որուն անհամբեր կ'սպասէր, ժամանէր։

Անոր նահանջէն հպարտացած յոյները իրենց պատնէշներու բարձրերը մազլցելով արհամարհանքով կը պոռային յուսախար եղած սէրասքէրին։ «Ուր ես, Միմոս։ Ուր մնացին քու ասիական յաղթութիւններդ։ Ինչո՞ւ չես գար ու քու այնքան յաճախ սպառնացած ընդհանուր յարձակումը փորձել անգամ մըն ալ։ Լաւ է որ երթաս ու միիթարութիւն գտնես մարգարէէդ։»

Թրասիրուլս գործունեայ բաժին մը ունեցաւ ամբողջ պաշարման միջոցին, առանց անսալու Քարլի խնդրանքներուն ու բժիշկներու խրատին, մերժեց մէկ գիշեր մը իսկ իր անկողնին մէջ մնալ։ Միշտ պատնէշներուն մօտն էր, ենթակայ ամէն դւերութեան և զրկւած հանգստութենէ։ Իր վէրքը նորէն բացւեցաւ։ Զգալով որ ընդհանուր յարձակում մը մօտ էր, նախրնտրեց մեռնիլ քան բացակայել պատւոյ դաշտէն։ Ուստի, վերջին վճռական օրը, այնպիսի գործնական բաժին մը ունեցաւ, որ պատնէշը պայթելուն,

և բարբարոսները գլուխւելուն պէս, նւազած ինկաւ գետին :

Քարլ շալկեց զայն և տարաւ իր սենեակը : Յաջորդ օրը բժիշկները ըսին թէ իր սրունդի անդամահատութիւնը միակ միջոցն էր իր կեանքը փրկելու :

### Բ. ԳԼՈՒԽ

Վ. ի ր ա բ ո ւ ժ ա կ ա ն Փ ո ր ծ ո ղ ո ւ թ ի ւ ն

Թրասիբուլոս երկնցած պառկեր էր իր անկողնին վրայ, ուժապառ և մեղրամոմի պէս գունատ :

Անոր մօտ նստած էր Տիմիթրիոս Քուլէս, անոր ձեռքը չփելով, և անկողնին միւս կողմը կանգնած էր իր հաւատարիմ հունգարացին, մելամաղձոտ ու լքւած դիրքով :

Լաւ ինամւած կատու մը և շուն մը կը քնանային իրարու մօտ, անսովոր սիրունութիւնով մը : Սենեակը պարզ կերպով կահաւորւած էր : Ան աւելի մուրացիկի մը բնակարանը կը նմանէր քան այն հարուստ թրասիբուլոսին որ կը ճանչնանք : Շատ վայրկեաններ անցան առանց խօսքի մը : Վերջապէս փողոցի դրան ճայնը լսեցաւ :

— «Անոնք կ'ուգան,» փսփսաց Թրասիբուլոս, և իր մութաչքերը փայլեցան և թեթև խայտանք մը արտայայտութիւն տւաւ իր դէմքին : «Բժիշկները եկան, Քարլ, գնա և բաց դուռը :»

Ան իր երեսը թաղեց իր ձեռքերուն մէջ, և Քարլ, դուրս գնաց :

— «Արիացի՛ր, բարեկամս, արիացի՛ր : Քու դառն ճակատագիրդ է ան :

— «Ես չեմ արտասւեր, Քուլէս, ոտքս կորսնցնելուս համար, այլ Անդրօնիկէս յաւիտեան կորսնցնելուս համար :»

— «Ի՞նչ. Թրասիբուլոս : Ես այդպէս չեմ տեսնար : Անդրօնիկէն քեզ կը սիրէ իր ամբողջ սրտովը : Ան կ'երդնու քու անունովդ : Ասկէ զատ ալ ան բուռն կերպով կը սիրէ իր հայրենիքը, և ուեէ վնաս որ ընդունած ես կռւի դաշտին մէջ քու հայրենիքիդ համար, պիտի չփոխէ իր ըդգացումները :»

— «Ես չէ իմ ըսածս : Եթէ ապրիմ, պէտք է խզեմ մեր նշանտուքը : Սխալ և ծաղրելի է ինծի պէս մուրաց-

կանի մը համար անոր պէս գեղեցիկ և փառաւոր աղջկայ մը էրիկը ըլլալու մասին խորհիլ : Ես անկուտի եմ : Ինչ որ ունէի ծախսեցի, ինչպէս գիտես, պաշարման միջոցին ուտեստ գնելու բնակիչներուն համար : Բան մը չմնաց ինծի բայց սուրէս :»

Խօսակցութիւնը ընդմիջւեցաւ Քարլին ներս մտնելովը, որ ներս առաջնորդեց երեք բժիշկները :

Թրասիբուլոս սարսուեցաւ այս մարդոց տեսքէն, ու նորէն իր երեսը ծածկեց իր ձեռքերուն մէջ :

— «Ես երկու օդնականներ բերած եմ հետաւ ըսաւ տօքթ . Փ——, քաղաքին գլխաւոր բժիշկները : Դուն պէտք է քիչ մը քարացնես սիրտ և տասը բոպէի մէջ քու բոլոր տանջանքներդ պիտի վերջանան, Թրասիբուլոս :»

— «Բացարձակապէս վստահ ես, տօքթօր, որ իմ կեանքըս չի կրնար փրկւիլ, առանց սրունդս կտրելու : Քիչ մը ես քննեցէք : Խորհէ՛ անգամ մը, ոճիր մըն է ինծի համար կաղ մը ըլլալ ամբողջ կեանքիս մէջ :» Թրասիբուլոս գունատ և ճնշւած էր վախէն :

— «Եթէ բացարձակապէս վստահ չըլլայի, այսքան հաստատուն կերպով չէի խօսեր, բարեկամս : Մի՛ վախնար : Կտրելու ցաւը մինչև իսկ աւելի քիչ պիտի ըլլայ քան ինչ որ արդէն քաշած ես : Քեզի պէս զինուր մը այդքան վախնայ՝ :

— «Այո՛, կը վախնամ, տօքթօր : Ես մեռնելէն չէ որ կը վախնամ, այլ կը սոսկամ լոկ կաղ և թշւառական մը ըլլալու խորհուրդէն, և հետեւապէս անօգուտ՝ մնացած ամբողջ կեանքիս մէջ :»

— «Ո՛չ : Այո՛ պէս մի առներ իրերը : Նայեցէք սա վէրքին, պարոններ, դառնալով իր օդնականներուն, և ձեր կարծիքը տւէք ինծի թէ բժշկութիւն մը կարելի՛ է ուեէ ուրիշ կերպով, կամ թէ գործողութեան յապաղումը գուշակած հետեւանքներս պիտի չըկրէ՛ :»

Երկու ձիգերես մարդիկը, Փիստանէլա հագած, որոնք ուեէ բանի կը նմանէին աւելի քան բժշկներու, մօտեցան անկողնին, ետ նետեցին վերմակները և սկսան քննել վէրքը : Ծուտով մէկը իր գրանէն հանեց թաշկինակը և քթին բոնելով, ըսաւ, «Բաղցկեղը սկսած է ճարակիլ :»

— «Աստւած իմ, Աստւած իմ,» բացադանչեց Թրասիբուլոս :

— «Ժամանակ չկորսնցնենք,» ըսաւ իր ընկերը :

— Արիացի՛ր, Թրասիբուլոս, արիացի՛ր, » ըսաւ Քուլէաս, բռնադատւած եղանակով մը, թէև տեսարանը անտանելի կը գտնար:

— «Ես պէտք է դիտողութիւն մը ընեմ, բժիշկներ: Այս սոսկալի պաշարումը անկուտի թողած է զիս: Թերևս բան մը մնացած ունիմ դեռ, բայց Օտէսա է, ուրկէ դրեթէ անկարելի է ստանալ. ուստի պէտք է նկատի ունենաք այն իրողութիւնը թէ ես միջոց չունիմ ձեզ վարձատրելու համար: Ես ոչինչ չունիմ, բացի զէնքերէս, որոնցմէ մահը միայն պիտի բաժնէ զիս:»

— «Ես՝ զմ Թրասիբուլոս: Ինչ որ ես ինքս ունէի, ես ալ այս պաշարումին մէջ ծախսեցի: Գիտե՞ս որ Անդրօնիկէի տւած վերջին աղամանդը քու հիւանդութեանդ միջոցին վատնեցի, » ըսաւ աղնւասիրու Քուլէաս:

— «Եւ ես ալ, իմ հագուստներս չծախսեցի՝ տիրոջս համար, » ըսաւ Քարլ:

Բժիշկները նայեցան իրարու:

— «Եթէ չէք կրնար այս գործողութիւնը կատարել առանց վճարի, բժիշկներ, ուստի թողէք ինծի որ մեռնիմ: Ատ կը նախընտրեմ ամբողջ հոգւովս:»

— «Ո՛չ, ո՛չ: Եկէք քանի մը խօսք ունիմ ձեզի գաղտնի, պարոններ, » ըսաւ գլխաւոր բժիշկը իր օգնականներուն, և անոնք քանի մը վայրկեան առանձնացան միւս սենեակը:

Ընթերցողը կը հասկնայ որ այս բժիշկները ուսած էին միայն փորձառութեան դպրոցին մէջ: Թերևս անոնցմէ ոչ մէկը կրնար գրել իր անունը: Այսպէս էր այն ատեն իրերու վիճակը: Ուսմունքը այնքան թանկադին էր, որ ով որ քիչ մը տեղեակ ըլլար անոր, կրնար նախարար, հրամանատար կամ նախագահ գառնալ:

— «Պարոն Թրասիբուլոս, մենք ամբողջովին կը հասկընանք քու դիրքդ, ուստի մենք ներկայիս ուկէ վճար չենք ուղեր, այլ գրաւոր խոստում մը թէ երեք տարի վերջը պիտի վճարես մեզի երեք հարիւր դրուշ, » ըսաւ տօքթ. Փ---, վերադարձին:

— «Գրեցէք, և ես անմիջապէս պիտի ստորագրեմ:»

— «Ես, իբրև գլխաւոր վիրարուժ, ուրիշ փոքրիկ խընդիրք մըն ալ ունիմ:»

— «Ի՞նչ է:»

— «Տուր ինծի այդ զոյտ մը սիրելիները, քու կատուղու չունդ: Ես անոնք կ'ուղեմ իմ զաւկներուս համար որ

հետերնին խաղան: Ո՞ւր կարելի է կատու մը գտնել հիմա Միսօլունկիի մէջ:»

— «Անոնք ալ առ, և, Քրիստոսի սիրուն, լմնցուր:

Համաձայնութիւնը կնքւած էր, և գլխաւոր բժիշկը հանեց վիրարուժական գործիքները փոքրիկ արկդի մը մէջէն որ իրեն հետ բերած էր:

— «Կապեցէք աչքերս, » ըսաւ պատրիարքի քեռորդին:

— «Մի վախնար: Միայն երկու վայրկեան ես: Գաւաթ մը ջուր խմէ:»

Քուլէաս գաւաթ մը ջուր տւաւ և ապա կապեց անոր աչքերը:

— «Մի թողուր ինծի, եղբայր: Զգիտեմ, բայց այնպէս կզգամ իբր թէ հոգիս մարմինէս կը բաժնւի: Ես ինքզինքս կորսնցուցած եմ, » և բռնեց անոր բազուկէն:

— «Արիացի՛ր, Թրասիբուլոս, բան չկայ, » ըսաւ ան, քարացնելով ինքզինքը:

Վիրարուժի հրահանդին համեմատ, Քարլ գրաւեց իր դիրքը իր տիրոջ ետև, որ նստաւ անկողնին վրայ, և գրկեց զայն իր երկու բազուկներուն մէջ, որպէսզի անշարժ մնայ:

Ապա մեծ սղոցով մը տօքթ. Փ—— սկսաւ կտրել, ճիշդ հինգ մատ ծունկին վեր:

Զարչրկող երիտասարդը բացաւ իր բերանը, սեղմեց իր ակռանները՝ կոտրելու աստիճան, մինչդեռ սոսկալի գործողութիւնը կը շարունակւէր: Միայն բիրտ և անզգայ դէմքերը բժիշկներուն ցոյց չտւին ուեէ յուզմունք:

Վերջապէս Թրասիբուլոս թալկացաւ, այն վայրկեանին երբ իր սրունդը բաժնւած էր մարմնէն:

Միենայն ատեն բարձրաձայն լսեցաւ դրսի դրան բաղխումը:

Քուլէաս, որ իր տեսածներէն ետք մաքուր օդ չնչելու կը կարօտէր, շատակեց գէպի պատուհանը: Վարն էին օր. Փ---, լամբրոս, և Անդրօնիկէ:

❖ . ❖

Գ. Գլուհի

Բ ն ա գ ո ւ թ ի ւ ն

— «Տիրուհի, դուք ամէնէն գէշ վայրկեանին եկաք: Ուրախ եմ քեզ տեսնալուս: Ինդպէս ես:» Քուլէաս ինքը վար եկած էր դուռը բանալու, և անոնց հետ խօսեցաւ խորունկ ձայնով մը:

— «Եւ դուն հո՞ս ես , պարոն Քուլէաս : Ի՞նչ կայ : Ո՞հ , Փանայաս : Դուն մահու պէս դունատ ես :»

— «Քանի մը օր դեռ չես կրնար տեսնել Թրասիբուլոսը : Նստէ , և ես կը պատմեմ քեզի ամէն բան :»

— «Տէրս շա՞տ հիւանդ է , կարծես ,» Հարցուց Լամբրոս :

— «Մեզի ըսին որ իր վէրքը գէցած է ,» աւելցուց օր . Ո—— :

Քուլէաս քանի մը խօսքով պատմեց անոնց ամէն ինչ : Անդրօնիկէն իր երեսները թաղեց թաշկին մէջ և ոկը-սաւ հեծկլտալ : Այսպէս ըրին նաև Լամբրոսն ու օր . Ո——ն :

— «Ո՞վ է միւս տիրուհին ,» Հարցուց Քուլէաս արմա-թօլին :

— «Ան Օտիսեսի ազգականներէն է , և պարոն Թրասի-բուլոսի վաղեմի ծանօթներէն մէկը : Անոր Հարցուր ասոր մասին :»

Քարլը վար եկած էր տեսնալու թէ ովքեր էին անոնք , և , տեսնալով Լամբրոսը երկու կիներու հետ , անմիջապէս հասկցաւ տխուր զուգադիպութիւնը անոնց ժամանումին :

Քուլէաս վեր գնաց գլխաւոր բժիշկին կանչելու , մինչ-դեռ երկու ծառաները կը գրինդիսաւնելէին :

— «Տիրուհի ,» ըսաւ տօքթ . Փ—— կոպտութեամբ : Ապա ինքզինք ընդմիջելով , դարձաւ Քուլէասին և փսփսաց «Ի՞նչ գեղեցիկ կին մը ,» մինչդեռ ան իր երեսները պահած էր թաշկինակին մէջ և կ'ողբար : «Տիրուհի ,» կրկնեց ան , թե-թե մը անոր ուսին դպչելով «Լաւ էր որ դուն Միսօլունկի դայիր՝ և սիրահարդ բնաւ չգտնէիր , քան թէ միայն մէկ ոտքով գտնէիր դայն :»

— «Աստծու կամքն է ատ : Երբ կրնամ տեսնել դայն տօքթօր :»

— «Իմ երկու օդնականներս հիմա ուշքի կը բերեն զին-քը : Կը տեսնես որ անխուսափելի էր անոր նւաղելը այս-պիսի տանջանքէ և արեան վատնումէն ետք : Մէկ երկու ժամէն կը լաւանայ : Այն ատեն պէտք է երկար քուն մը քնանայ : Եթէ եօթը կամ ութը ժամ քնանայ , վաղը կամ միւս օր Քարլը պէտք է աստիճանաբար տեղեկացնէ անոր թէ դուն քանի մը օրէն կ'սպասւիս Միսօլունկի դալու : Դեռ չաբաթ մը չես կրնար տեսնալ զինքը : Եթէ քու սի-րելի Թրասիբուլոսդ ամէնափոքր յուզում կամ գրգռում ու-նենայ՝ կ'սպաննեի :»

— «Զե՞մ կրնար հիմա դոնէ հեռուէն նայիլ անոր , մինչ-

դեռ ան անզգայ է : Միայն վայրկեան մը , տօքթոր : Միայն ակնարկ մը կը նետեմ անոր երեսին : Ճիշդ եօթը տարի է որ մենք բաժնւած ենք : Կ'աղաչեմ :» Անդրօնիկէին ձայնը նորէն նւաղած էր հեծկլտանքներու մէջ :

— «Կը խոստանա՞ս որ միայն նայիս և ձայն չհանես : Կրնա՞ս ինքզինքդ կառավարել առանց նւաղելու : Մենք այն ատեն երկու հիւանդ կ'ունենանք մեր ձեռքը : Ես ամ-բողջ օրս կորսնցուցած եմ հոս , մինչդեռ հարիւր ուրիշ վե-րաւոր ունիմ տեսնալու :»

— «Հոս կեցի՞ր : Հոս կեցիր իմ սիրելի Թրասիբուլոսիս համար , և ես քեզի պիտի վճարեմ բոլոր միւսներէն ունե-ցած կորուստիդ համար : Ան մշտնչենական հոգատարու-թեան կը կարօտի , և բժիշկ մը իր անկողնին մօտ մինչև որ վտանգէն ազատի : Ի՞նչ : Կը պատրաստւիս մեկնելու , տօքթոր :

— «Այս , տիրուհիս : Ես բոլոր հրահանգներս թողած եմ և պէտք է երթամ : Քարլ , վար բեր չունն ու կատուն :»

— «Մեր սիրելի փիսիփիսին : Մենք մեր կատուն անոր կուտանք , և ապա այս խցիկը մուկներով պիտի լենայ ,» ըսաւ Քարլ :

— «Ի՞նչո՞ւ կուտանք անոր :»

Հունդարացին Լամբրոսի ականջնիվար փսփսաց թէ որ-քան տնանկ էր Թրասիբուլոս :

— «Կեցիր , տօքթոր : Դուն պիտի չտանիս փիսիփիսին և Մուրկօն : Ես կը վճարեմ :»

Ան Անդրօնիկէն մէկդի տարաւ և պատմեց անոր ինչ որ Քարլը հազորդած էր իրեն :

— «Տօքթօր , տուր ինծի երեք տոմսակներդ և ես պիտի վճարեմ ,» ըսաւ Անդրօնիկէն , վերադարձին :

Բժիշկը նայեցաւ անոր ապուշի պէս :

— «Տուր ինծի տոմսերդ , կ'ըսեմ , և ես պիտի վճարեմ քեզի :»

Միւս բժիշկներէն մէկը վերի սենեակը ելաւ և չուտով բերաւ տոմսերը , հարիւր դահեկան իւրաքանչիւրին :

— «Ահա ձեր դրամը , տօքթօր : Առ նաև այս աղամանդ մատանին : Քեզի կուտամ զայն և կ'աղաչեմ որ մնաս հոս մինչև որ Թրասիբուլոս վտանգէ ազատի :»

Աղամանդը տեսնալով , որ հինգ հազար դրուշ կ'արժէր , բժիշկը շփոթեցաւ : Նայեցաւ անոր և ամէն կողմ դարձաւց զայն : Ուրախ զւարթ , և շնորհակալութիւններ և խստում :

ներ չռայլելով, սկսաւ վեր՝ միւս բժիշկներուն քով՝ երթալ։  
— «Կրնա՞մ կետելի ձեզի։ Թող որ միայն հեռուէն նա-  
յիմ անոր։ Կը խոստանամ...»

— «Եկէք, տիրուհի, բայց զգուշացէք ուեէ ձայն չհանել։  
Մի թողուք որ ձեզ տեսնայ, եթէ ինքը ուզէ իսկ, եթէ ոչ  
անմիջապէս գերեզման կը իրկէք զինքը։

Վեր գնաց Անդրօնիկէն, որուն հետևեցան լամբրոսն ու  
օր։ Ու—։

Թրասիբուլոս դեռ նւազած էր, և անկողինը որ կը ծած-  
կէր զայն, կը պահէր անոր ահոելի կացութիւնը։

Երկու օգնական բժիշկները քացախ կը քսէին անոր քի-  
թըն ու վիզը սթափեցնելու համար զայն։ Անոր երեսը  
սափրւած չէր, և իր մութ շագանակագոյն մազերը աւելի  
կը շեշտէին իր դէմքին դեղնութիւնը։

Անդրօնիկէն համր և ճնշւած էր իր սիրահարին անհուն  
փոփոխութեան հանդէպ։ Ապա այնքան յուզւեցաւ որ ըս-  
կսաւ դողալ ու սարսոիլ ջղաձգօրէն։ Իր դէմքը վայրենի  
նայւածք մը առաւ, և կարծես պիտի նւազէր կամ խենթե-  
նար։

— «Բաւական է, տիրուհի։ Վար եկուր։ Վախնամ  
շատ կը տանջւիս,» ըսաւ տօքթ։ Փ—։

— «Ո՛չ, բան չի պատահիր ինծի։ Թող վայրկեան մը  
ևս կենամ, ֆսիսաց աղջիկը։ Ապա դէպի անկողինը եր-  
թալով, ծոեցաւ և համրութեց անոր ճակատը։ Բոնեց ա-  
նոր ձեռքը և իր սրտին սեղմեց, միշտ դառն արցունք թա-  
փելով։

Վերջապէս հիւանդ մարդը սթափելու նշաններ ցոյց  
տւաւ։ Ապա երեք բժիշկները շատ մը աղաչանքներէ ետք,  
համոզեցին վշտահար օրիորդը որ մեկնի սենեակէն։

— «Երեք օր գոնէ այս մարդը պիտի չլսէ անոր անունը,»  
ըսաւ գլխաւոր բժիշկը լամբրոսին,

— «Ո՞ւր կը գտնւիմ ես։ Ո՞հ, ինչ ցաւ է այս։ Ուղե-  
ղըս կրակէ ասեղներով կը ծակծկեն։ Հեծկլտաց հիւանդը,  
խորունկ հառաչով մը, և քանի մը րոպէ ետք բացաւ իր  
աչքերը։

— «Ինչպէ՞ս կ'զգաս, Թրասիբուլոս,» հարցուց Քուլէաս։

— «Ճիշդ ինչպէս որ ոտք չունեցող մը կ'զգայ,» պա-  
տասխանեց ան արցունքով։

— «Մի լար, բարեկամս։ Այդքան մի նեղւիր։ Միտքգ  
հանդարտ պահելու ես որ մարմինդ լաւանայ։

— «Սոսկալի՛ ցաւ, եղբայրս։ Դուն գաղափար չունիս  
թէ ինչ տանջանքներու մէջ էի ես երբ սղոցը սկսաւ կտրել  
ոսկորը։ Այնպէս կ'զգամ թէ խելքս պիտի կորսնցնեմ այդ-  
խորհուրդին հանդէպ։ Լաւ կտրեցի՞ն արիւնը։ Լաւ կա-  
պեցի՞ն։»

— «Ամէն բան լաւ է։ Հիմա քիչ մը հաւէ ապուր ու-  
տելու ես, և ապա ջանալու ես եօթը ութը ժամ քնանալ,  
բարեկամս,» ըսաւ բժիշկը։

— «Հաւէ՛ ապուր։ Հաւ մը տասը ղրուշ կ'արժէ Մի-  
սօլունկի մէջ։ Ո՞ւր պիտի գտնամ տասը ղրուշ։»

— «Ես հատ մը առի քեզի համար, և քանի մը րոպէէն  
լաւ կ'եփւի,» ըսաւ տօքթ։ Փ—։

— «Իրա՞ւ,»

— «Իրաւ որ, և կը խոստանամ ամէն օր հատ մը ղրկել  
քեզի մինչև որ լաւանաս կատարելապէս։»

— «Դուք հրաշակերտ մըն էք թէ գիտութեան և թէ  
մարդասիրութեան մէջ, տօքթոր։ Շնորհակալ եմ ձեզմէ ։»

— «Հիմակուհիմա քեզի մօգնականներուս հոգատարու-  
թեան կը յանձնեմ։ Վաղը առտու կուգամ և կը փոխեմ  
վիրահապդ։ Կարենոր կէտը, սակայն, որուն վրայ ամէնէն  
աւելի կ'ուզեմ ծանրանալ այն է որ ջանաս քնանալ։»

— «Շնորհակալ և երախտապարտ եմ ձեզի, տօքթոր։  
Քարլ, ընկերացիր տօքթորին և փիսիփիսին ու Մուրկօն իր  
տունը տար։»

— «Լուրջ կարծեցիր այդ, Թրասիբուլոս։ Ես կատակ  
կ'ընէի։ Ի՞նչ ընեմ պիտի չունդ ու կատուդ։»

— «Դուն ինքնատիպ մէկն ես, տօքթոր։ Ես ինքու չկը-  
ցի հասկնալ թէ ինչպէս կարելի էր այս սիրունիկները առ-  
նել ինծմէն այսպիսի ահոելի ժամանակի մէջ։ Ես կը սի-  
րեմ նոյն այդ փիսիփիսին, ինծի տուր այդ փոքրիկ արարա-  
ծը, Քարլ։ Ես մեծ ցաւ պիտի զգայի եթէ կորսնցնէի զայն։»  
Բժիշկը մեկնեցաւ։

— «Ի՞նչ տարօրինակ մարդ... Այնքան զզւանք զգացի  
անկէ երբ կատուս ուզեց ինծմէն, որ գրեթէ պատրաստ էի  
ոտքս կտրելը արգիլել, քան թէ կատուս իրեն տալ։ Միսօ-  
լունկի գալէս իվեր այդ կատուն ունեցած եմ։ Որքա՞ն յա-  
ճախ ժամեր վատնած եմ անոր ձայնին ունկնդրելով, խոր-  
հելով իմ անցուցած գեղեցիկ օրերուս մասին, Արքատիոյ  
մէջ, ինչպէս նաև Անդրօնիկէի, Պարթաքասի նենդութիւն-  
ներուն, պատագային և Յաւնաստանի ներկայ վիճակի մասին։

ի՞նչ դժոխային կեանքի փոխւած է իմ երբեմնի երջանիկ կեանքս։ Ո՞վ գիտէ թէ ի՞նչ կը կրէ իմ Անդրօնիկէս։ Բատիս, կը սիրեմ յաւիտեան մտքիս մէջ պահել իմ անգին սիրուհիս, և սակայն կը սոսկամ զայն յիշելէ, որովհետեւ կը մտարերեմ իր քաշածները։»

Քարլը շուտով կարկանդակը բերաւ։ Արեամուտին, հիւանդը, բոլորովին ճնշւած մտաւոր և մարմնաւոր տանջանքներով, անցաւ քունէն խոր թմրութեան մէջ։

### Դ. Գլուխ

#### Պատրանքը իրականութիւն մը

Համբրոս և օր. Ռ—— ինկան հանդստանալու համար։ Անոնք բոլորովին մաշած էին իրենց երկար թափառումին պատճառով։ Քուլէաս իր տունը գնաց, և երկու բժիշկներն ալ, որոնք մօտերը կը բնակէին, առանձնացան։ Անդրօնիկէն, սակայն, մերժեց ուեէ հանդիստ առնել, և որոշած էր հսկել իր բարեկամին վրայ ամբողջ գիշերը։ Ուստի ան ծեր դայեակի մը հագուստները հագաւ, ծածկեց իր երեսը ճերմակ քօղով մը, և իր դլուխը կոթնցնելով անկողնին սպասեց լուռ մունջ։ Քարլ յարակից սենեակի մը տիվանին վրայ կը քնանար։

Արքատիացի աղջիկը իր երևակայութեան մէջ կը դարձնէր իր բոլոր կրած նեղութիւնները։ Ան մտարերեց իր բոլոր ներկայ վիշտերը, և հիմա հրճւանք մը զգաց որ իր բուռն կերպով սիրած մարդուն քով կը նստէր ասպահով։ Յանկարծական խորհուրդը՝ թէ ինքնալ հաւասարապէս փոխւած ըլլալու է՝ փայլատակեց իր մտքին մէջ։ Պատէն կախւած պղտիկ հայելի մը տեսաւ։ Շարաթներէ, ամիսներէ իվեր իր երեսը տեսած չէր։ վեր կեցաւ, և ճրագը բռնելով մօտեցաւ հայելիին։ Աւելի գեղեցիկ էր քան երբեք։ Աղբիւրներու պաղ, վճիտ ջուրը, լեռներու մաքուր, թափանցիկ օդը, կերակուրներու չափարութիւնը, գործնէութիւնն ու դժւարութիւնները չէսփէրիտներու երկու խընձորներուն նման յղած և գունաւորած էին անոր երեսները։ Երիտասարդութիւնն ու առողջութիւնը ատկէ աւելի գեղեցիկ նկարով մը չէր կրնար պատկերացւիլ։ Միայն արցունքները, վիշտը, անքունութիւնը աւելցնելով սրտառուչ արտայայտութիւն մը իր խորունկ, մութ աչքերուն,

աւելցուցած էր իր սիրուն դէմքի հմայքը։ վերադարձաւ իր նստարանը, խոհականութեամբ մը, ո՛չ ինքնագոն և ո՛չ ալ դժողոն։

Կէս գիշերին թրասիբուլոսի քնափութիւնը տեղի տւաւ խոռվայոյզ և անհանգիստ քունի մը։ Սկսաւ դժւարաւ շընչել, և իր տենդին մէջ արտասանել անկապ բառեր, որոնց մէջ Անդրօնիկէն շատ անգամ լսեց իր և Պարթաքասի անունները։ Այս վայրիկեաններուն մէջ անդամալոյծը գէշ երազներու աղդեցութեան տակ էր։ Տեսաւ Պարթաքասը երեք պոչէ փաշայի մը բարձր պաշտօնին մէջ, որ հագած էր ծանրագին ամէնաչքեղ թրքական պատմուճանները, պէրճօրէն բազմած պսպղուն սրահի մը շքեղ տիվանին վրայ և իր բազուկներուն մէջ բռնած Անդրօնիկէն, որ վարդի պէս թարմ և գեղեցիկ կերեւար, և պճնւած էր մարդարիտներով ու աղամանդներով։ Ան խորհեցաւ թէ ինքն ալ անոնց դէմ կեցած էր, կաղ, կոթնած իր ցուպին վրայ և հագած մուրացիկի քուրջեր։ Անոնք ծաղրեցին և արհամարհեցին զինքը։ Իզուր ջանաց ցոյց տալ իրենց նշանմատնին։ Վերջապէս, սակայն, Անդրօնիկէն սկսաւ զգածւիլ, և արտասւել, որուն վրայ Պարթաքաս վեր ցատքեց և հրաման ըրաւ Քարա Սէյիտ Ալիին ջրախնդդ ընել զինքը եանիայի լիճին մէջ։ Թրասիբուլոս դիմագրեց, պոռաց և աղաչեց։ Մինչդեռ սրահին մէջէն կը գետնաքարշէր, մաքառելով՝ օրհասական վիճակի մէջ՝ արթնցաւ։ Սուր ցաւ մը զդաց իր սրունդին մէջ, որ կը թւէր իր ամբողջ ոսկորներու ծուծին մէջէն անցնիլ, և միկնոյն ատեն վանել երազը իր գրդուած երեւակայութենէն։

Անդրօնիկէն սրտատրոփ քիչ մը քաշւեցաւ անոր բարձին ետեւ, և միաց անշարժ և արտաքուստ խաղաղ։ Թրասիբուլոս իր գլուխը վերցուց, ջանաց միւս կողմը դառնալ, բայց նորէն թմրութեան ճնշման տակ ինկաւ քունի մէջ։

Նորէն իրեն կը թւէր թէ Քարա Սէյիտ Ալին կը բռնէր զինքը, որ կը խեղճէր զինքը, երբ Գրիգոր պատրիարքը երեցաւ, ճերմակ պատմուճանով, և Անդրօնիկէին ճեռքէն բռնած։ Թրասիբուլոս, յուզման մէջ, ինքզինք նետեց անոր ոտքերուն տակ, և այդ երեսոյթը սկսաւ անհետանալ ամպի մը պէս։ Ընդուստ արթնցաւ և կիսով բարձրացաւ անկողնին մէջ։ Միենոյն ատեն մանկամարդ կինը խոռոված անոր տենդէն և շնչելու դժւարութենէն վեր կեցաւ մէկը օգնութեան կանչելու։

Բարձրահասակ և քողը երեսին հիւանդապահի տէսքէն Թրասիբուլոս լայն բացաւ իր աչքերը և յառեց անոր վրայ : Ապա իր միայնակութիւնը միսիթարող ոգի մը կարծելով, փսփսաց . «Ո՞վ ես դուն : Ի՞նչ կ'ուզես ինծմէն : »

Այս հարցումը բոցի մը պէս վազեց մանկամարդ պէլօպօնէսուհին երակներուն մէջէն : Անոր ձայնին հնչիւնը անասելի ուրախութիւն մը հոսեցուց անոր սրտին վրայ : Թերես աղջիկը կորսնցնէր իր խելքը և ինքզինք անոր բազուկներուն մէջ նետէր, ըսելով անոր թէ ով էր ինքը, եթէ բժիշկին ազդարարութիւնը՝ թէ կրնար սպաննել զայն, ետ չկեցնէր զինքը :

— «Ինչպէս էք պարոն, հարցուց կեղծ հիւանդապահը, զգուշութեամբ փոխելով իր ձայնը :

Թրասիբուլոս իր գլուխը վերցուց արմուկին վրայ, և, տակաւին երազի ազդեցութեան տակ, մրմնից, «Իմ հրեշտակս : Իմ ձիւնափայլ Անդրօնիկէն : Դո՞ւն ես ատ : Ու ետ ինկաւ, թալեց իր երեսը բարձին մէջ :

Անդրօնիկէն կարծեց թէ ճանչցւեցաւ և մէկդի նետելով իր քողը սեղմեց իր ձիւնի պէս ճերմակ այտը Թրասիբուլոսի այրուղ երեսին, մրմնից, «Իմ թրասիբուլոսս, իմ սիրելի թրասիբուլոսս :

Անդրօնիկէի ձայնը հնչեց անոր լսելիքներուն մէջ, անոր սրտի սենեակներուն մէջ, այն ձայնին նման որ Ղազարոսին հրամայեց վեր կենալու : Թրասիբուլոսի ամբողջ կազմը վերակենդանացաւ, վերցուց իր երեսը, և իր ձեռքը մանկամարդ կնոջ գեղեցիկ գլխուն վրայ դնելով, ըսաւ, «Դո՞ւն ես ատ, Անդրօնիկէ : Աստծու սիրուն խօսէ, Դո՞ւն ես :

— «Այսո՛, ես ինքս եմ, թրասիբուլոսս : Ես եկած եմ վերջապէս, բայց, ո՞հ, ի՞նչ վիճակի մէջ կը գտնեմ քեզ : »

— «Ո՞հ, Գրիգոր մօրեղբայրս, ո՞հ, թշւառութիւն : Որքա՞ն թշւառ եմ, ծածկեց իր երեսը և արտասւեց :

— «Թրասիբուլոս, իմ հոս ըլլալս պիտի չվնասէ՞ քեզի : »

— «Ո՞չ, Անդրօնիկէս : Դո՞ւն ինքդ ես ատ : Խարեպատիր երևոյթ մը չե՞ս դուն : Ուրիշ երազ մը չէ՞ աս : Կենաց քանի քանի օրերը այսպիսի երազներով անցուցեր եմ : Ո՞րքան խարեպատիր Անդրօնիկէներ տեսած եմ, և երբ ջանացի գրկել զանոնք՝ փախան և ծաղրեցին զիս, որովհետեւ քեզ բազուկներուս մէջ կը սեղմեմ, դուն իմ սիրելի, իմ բաղձալի, իմ սիրանուշ Անդրօնիկէս ես : Աւա՛ղ, ի՞նչ վիճակի մէջ կը գտնես զիս : Դուն, աւելի գեղեցիկ, աւելի

դիւթիչ քան երբեք . իսկ ես, դեղնած, կաղ և անկուտի : »

— «Մի՛ լար : Մի՛ այդպէս խօսիր, Թրասիբուլոս, իմ աչքիս առջև դուն միւնոյնն ես : Իմ քեզի համար ունեցած սէրս բազմապատկւած է իւրաքանչիւր նոր տառապանքներովդ, և այսօր աւելի զօրաւոր է, շատ աւելի զօրաւոր քան երբ մենք բաժնւեցանք : Եթէ դուն աղքատ և կաղ ես, պատճառն այն է որ դուն ամէն բան զոհած ես մեր ընդհանուրի մօրը համար : Ազատութեան սիւնի մը պէս, երկու անդամ օգնած ես Միսօլունկին պահպանելու, և սպարտացի հպարտ աղջկայ մը պէս պիտի ըսեմ, ռՔու քայլերուդ իւրաքանչիւրը առաքինութիւններէդ մէկը կը յիշեցնէ ինծի : »

— «Հրեշտակ մըն ես դուն, երկնային հրեշտակ մը, աղջկս : »

— «Իսկ գալով հարստութեան մասին, ես շատ ունիմ : Իմ հօրս մեծ ստացւածքը պահւած է Տէմէցանայի մէջ : Միայն քիչ մը լաւացիր, և մենք կը փախչինք Միսօլունկին : »

Թրասիբուլոս խորունկ հառաչ մը արձակեց, և երկար ատեն բառ մը չարտասանեց : Անձկոտ հետաքրքրութեամբ և յուզումով ունկնդրեց իր նշանածի պատմութեանը, և իր հօրն ու եղբօր մահւան մանրամասնութիւններուն :

— «Այս աշխարհի մէջ ամէն մարդ իր պատմութիւնն ունի, բայց քուկդ անտարակոյս կը գերազանցէ բոլոր միւսներունը : Եթէ միայն մահկանացու մը եղած ըլլայիր, Անդրօնիկէ, մահւան ճիրաններէն պիտի չխուսափէիր այդքան յաճախ : Իսկ գալով քու վատասիրտ ու ամբարիշտ դասատուիդ, չգիտեմ ինչ ըսեմ : Հիները սապէս աւանդութիւն մը ունէին թէ մարդ իծնէ օժտւած է նապաստակի մը երկչուութեամբ, աղւէսի մը խորամանկութեամբ, սիրամարգի մը ունայնամտութեամբ, վագրի մը անգթութեամբ և առիծի մը ազնւութեամբ : Կը թւի թէ այս բոլորին մէջէն Պարթաքասի տձեւ մարմնին մէջ մուտք գործած է միայն վագրի մը անգթութիւնն ու աղւէսի խորամանկութիւնը : Գիտե՞ս թէ ինչ պատահած է անոր :

— «Իպրահիմին հետ է : Միշտ Առնավուտ փաշա կը կոչւի : »

— «Իպրահիմին հետ : Իպրահիմը ամէն օր Միսօլունկի կ'սպասւի : Ան սուլթանին խոստացած է նւաճել զայն :

Ուրեմն քիչ ատենէն Պարթաքասը մեղ պաշարողներէն մէկը պիտի ըլլայ,» Թրասիբուլոս ժամաց հեգնօրէն :

— «Ներէ, բարեկամս, եթէ այժմ խնդրեմ որ քնանաս : Բժիշկները արգիլեցին զիս քեզի տեսնալէ գոնէ շաբաթ մը : Եթէ հիմա իմ ներկայութիւնս քեզի կը վնասէ, այդ իմ դժբախտութիւններուս ամէնասոսկալին պիտի ըլլայ :»

— «Քու ներկայութիւնդ ինծի կեանք կուտայ,» ըստ հիւանդը, իր ձեռքը դէպի անոր երկնցնելով : «Քու ներկայութիւնդ ոչ միայն անհետացուցած է իմ սրտապատառ մելամաղձուութիւնս, այլ և հանդստացուցած է իմ մարմնաւոր վիշտերս : Հիմա, ես այնքան լաւ կ'զգամ : Կուրծքիս բոլոր ճնշումները անցած են, բայց, դուն, սիրանուշ, հանդստի կը կարօտիս : Գնա սենեակդ, և արթնցուր Քարւ կամ ուրիշ մը որ ինծի մօտ մնայ :»

— «Ես այդքան ալյոդնած չեմ, Թրասիբուլոս : Ինչո՞ւ համար կ'ուզես զրկել զիս մինչև լոյս քեզ խնամելու երջանկութենէն :»

— «Եթէ իմ մօտ մնաս չե՞ս զգար որ աչքերս պիտի չփակեմ : Մեր տառապանքներու պատմութիւնը պիտի գրգռէ իմ ջերմս : Մեր երկուքիս համար ալ լաւագոյն է որ ներկայիս բաժնւինք :»

— «Իրաւունք ունիս, Թրասիբուլոս : Ես պէտք է թողում որ հանդստանաս : Երթամ Քարվլը արթնցնեմ : Կ'ուզես որ օր • Ռ——ն ալ արթնցնեմ :»

— «Օր • Ռ——ն հո՞ս է :»

— «Ես մոռցայ ըսելու թէ անոր հանդպեցայ Արաքինթոս լեռան ստորոտը, և թէ մենք միասին այնքան երկար ատեն թափառեցանք լեռները :»

— «Տարօրինակ կին մը : Կը տեսնամ որ քիչ ատենէն կատակերգութիւններ պիտի ունենանք Միսոլունկի մէջ : Սակայն այդ կինը կը յիշեմ սաստիկ ոխ մը ունէր Քօրիկեան անձաւին մէջ կուրաստ ապերախտութեան դէմ : Ան չէր կրնար համբերել այդ մարդուն ուեէ կերպով : Բարկացած էր Օտիսևսի, որովհետև անոր հետ լաւ կը տեսնէր : Տես թէ որքան ճշմարիտ ելան իրեն կասկածանքները :»

Հունդարացին Անդրօնիկէին տեղը անցաւ իրեւ հիւանդապահ : Թրասիբուլոսի կուրծքը լեցւած էր անձնէր և երախտագէտ զգացումներով, և երկար ժամեր քնացաւ անուշ և կազդուրիչ քնով :

Ե. ԳԼՈՒԽ

ի պ ր ա հ ի մ ի դ ա լ ո ւ ս տ ը

Ցուրտ օր մը, դեկտեմբեր երեսունըմէկին, Թրասիբուլոս, որ գեռ նոր սկսած էր, ցուպին վրայ յենլով, սենեակին մէկ կողմէն միւսը երթալ, Անդրօնիկէն, օր • Ռ——ն և կամբըսը տիկրագին նստած էին մէկտեղ, տախտակամածին վրայ քովքովի և կը դողդպային ձմեռնային անսովոր ցուրտէն : Ռէշիտ փաշայի պաշարումը այս անգամ աւելի սեղմւած էր քան երբեք : Խուսրէվ փաշան իր Ափրիկեան նաւատորմիզով, որ հարիւր երեսուն նաւերէ կը բաղկանար, նորէն երեցած էր Միսոլունկիի բացերը, և քաջ Միսուլիսը, երեսուն երկու նաւերով, կը կռւէր անոր դէմ տասը լըման օրերէ իվեր, առանց ետ մզել կարենալու զայն : Հիտրացիներու նաւերը Հիտրա վերադարձած էին ուազմանիւթե պաշար առնելու համար : Ծովակալ Խուսրէվ փաշան բոլոր Փաթրաս ծոցին տէրը դարձած էր :

— «Ես ո՞չ Քարլին և ոչ ալ Քուլէասի գալը չեմ տեսներ, տիրուհի, վախնամ այսօր նորէն ոչ ածուխ և ոչ ալ միս կրցան գտնել,» ըստ օր • Ռ—— :

— «Մի սարսափեցներ զիս այդպէս : Անշուշտ իրենց ձեռքի այնքան դրամով պիտի կրնան բան մը գտնել,» պատասխանեց Անդրօնիկէն :

— «Կարծեմ, քանի որ, երեսյներուն նայելով, ներկայ պաշարումը միւսներէն աւելի պիտի ըլլայ, խելացի գործմը ըրած պիտի ըլլանք եթէ մեր բոլոր դրամը վատնենք պաշար գնելու,» ըստ Թրասիբուլոս : Ուտեստը օրէօր աւելի կը սղէ և դժւար ձեռք կը բերւի :

Հիմա ո՞ւր կրնաս պաշար գտնել, էֆէնտի, Միսոլունկիի մէջ : Հոն ոչ հաւ կայ, ոչ ձուկ, ոչ այծ : Ամբողջ փոքր պաշարը, որ Միսուլիս բերաւ ամսուն սկիզբները, լմնցած է : Ցորենի հատիկ մը անդամ չես կրնար գտնել անկէ :»

— «Լամբըսը իրաւունք ունի, Թրասիբուլոս : Եթէ յոյները չյաջողին պաշար բերել, մենք պիտի մեռնինք ոչ թէ թնդանօթի գնդակներէն, այլ սովէն :

— «Խելքդ կորսնցուցե՞ն ես, տիկին,» հարցուց Անդրօնիկէն, նաւղկոտ ծիծաղով մը :

— «Անօթի մարդը խելքն ալ կը կորսնցնէ : Անօթութիւնը այնքան կը կուրցնէ աչքերը որ խելքդ կը կորսըն-

ցնես և առջևու չես կրնար տեսնալ։ Երէկւընէ իվեր պատառ մը չեմ դրեր բերանս։»

— «Եւ մենք ալ նոյն վիճակին մէջ չե՞նք։ Սպասէ քիչ մը։ Անշուշտ այնքան դրամով Քուլէասն ու Քարլը բան մը կը բերեն։»

— «Շատ բարի, ՚թաց պատառ մը հիւանդին՝ մինչե հոգին թռչի։ Այս բոլորը կառավարութեան յանցանքն է։ Մեզի հոս կը փակէ և, եթէ մեռնինք ալ, հոգը չի ըներ։»

— «Ա՛խ, եթէ Օտիսես ողջ ըլլար, Ռէշիտը ժամ մը չէր թողուր հոս,» ընդմիջեց Լամբրոս։

— «Ա՛խ, եթէ Օտիսես ողջ ըլլար, հումհու մկուտէր Ռէշիտը։ Կը յիշե՞ս ինչպէս Զիկոսի բարձունքն վար քշեց և հունձքը տարաւ։ Զե՞ս յիշեր թէ ինչ ըրաւ Պրիօնէին, Տրամալիսին, Ռէշիտին։ Կառավարութիւնը մէկ զրուշ տւա՞ւ իր զօրքերուն վճարելու համար։ Կենարար խաչը վկայ, ոչ թէ ազգականս ըլլալուն, այլ կենդանի ծշմարտութիւնն է, երբ լսեցի թէ ինչպէս սպաննեցին զայն, աղաղակեցի, ՚Փանայա՛, Փանայա՛։ Լմնցած է ազգը։ Եթէ մէկը կրնայ, թող մեզ այս ծակէն դուրս հանէ, ուր մեզնետած են մեր ուսեալները։»

— «Օր. Ռ— ն իրաւունք ունի։ Բայց մէկ փողը (աքչէ) հազար խօսք կ'արժէ։ Տեսնանք ինչպէս դուրս պիտի ելլանք այս վիճակէն,» ըսաւ Թրասիրուլոս։

— «Եթէ դուրս ելլանք, Ով որ դուրս ելլայ ողջ-ողջ, չուները պիտի խնդան անոր բախտին վրայ։

— «Սոսկալի ցուրտ է այս իրիկուն,» քսիսաց Անդրօնիկէն, ակռաները իրար զարնելով, և տաքնալու համար ձեռքերը ուսերուն զարնելով։

— «Անօթութենէն է ատ։ Իմ թիկնոցս առ, Անդրօնիկէ։ Կրակի պէս կ'այրիմ ես,» ըսաւ անոր սիրահարը։

— «Ի՞նչ ըսել կ'ուզես։ Ես իմ մեծ թիկնոցովս կը դողամ և դուն կ'ուզես քուկդ հանել։ Կարծես թէ կ'առնե՞մ։»

Տարաբախտ աղջիկը, որ անցեալ տասը օրերուն մէջ կեանքի պէտքերուն կարօտը կը քաշէր, և որուն մատները, երեսն ու չուրթները սկցած էին ցուրտէն, ջանաց ժպտի։

— «Իմ թիկնոցս առ, տիրուհի,» ըսաւ Լամբրոս։

— «Պահէ քու թիկնոցդ, Լամբրոս։ Կարծե՞ս որ ես քեզմէ աւելի կը մսիմ։ Ես վեր կեցայ միայն ճեղքերը գոցելու։ Պէտք է ճեղք եղած ըլլայ այս պատուհանին մէջ որ ցուրտը ներս կուգայ։»

Անդրօնիկէն իր թիկնոցէն կտոր մը խզտեց ճեղքը խծկելու համար։

— «Իմ կարծիքս կ'ուզե՞ս, տիկին,» ընդմիջեց օր. Ռ—։ «Հաւ է որ այդ ճեղքերը բաց մնան։ Ամէն պատուհան հինգ հարիւր, և ամէն դուռ հազար ճեղք ունի։ Փեղկերն ու դռները չհանեցի՞նք որպէսզի վառելիք ունենանք։ Դուն ստիպւած պիտի ըլլաս ամբողջ հագուստներդ խզտել ճեղքերը խծկելու համար, առանց կարենալ լեցնելու զանոնք։»

Այս ծշմարտութեան առջև Անդրօնիկէն հանդարտ կեցաւ։ ան ոտքի ելած էր պատուհանի ծակերը խծկելու պատրւակով, որովէն կ'ուզէր ծածկել իր սոսկալի սրսը փուքը որը Թրասիրուլոս և Լամբրոս ուզեցին դադրեցընել իրենց թիկնոցներովը։ Երբ ան այնքան պինդ կերպով մերժեց առնել զանոնք, աւելի տիրեցան և իրենց կը մնար միայն խղճալ զինքը։

— «Իրաւունք ունիք, օր. Ռ—,» աղաղակեց Անդրօնիկէն, խնդալ կեղծելով։ «Տաքնալու կերպը այս է։ Կը տեսնե՞ս սա սարդի ոստայնները առաստաղին մէջ։ Եկուր, փորձենք ով կրնայ հասնիլ անոնց։»

— «Կեցցե՞ս։ Մինչդեռ ես քաղցած կը մեռնիմ, կարծե՞ս որ ես առաստաղը կը ցատկեմ։ Նստէ, տիկին, և մի ջանար մեզի պար բռնել տալ։»

— «Սպասէ՛, տես կը հասնիմ թէ ոչ։ Նայէ . . .» Անդրօնիկէն ցատքեց և չկրցաւ հասնիլ առաստաղին։ Տեսնելով միւսներուն վհատութիւնը, և անոնց դէմքին սովամահ արտայայտութիւնը, քարացուց իր սիրտը, և ջանաց բռնագրօսիկ ուրախութիւնով մը վանել իրենց կացութեան մասին ունեցած մտատանջութիւնները։

— «Պիտի չհասնիմ այս անգամ,» ու նորէն ցատքեց։

— «Թող որ ես փորձեմ մէկ սրունքով,» ըսաւ Թրասիրուլոս, կատակով։

— «Պարոն Թրասիրուլոս, խե՞նթ էք,» աղաղակեց օր. Ռ—ն։

— «Գրաւ կը դնեմ, տիկին, որ եթէ այս նստարանին վրայէն ալ ցատքես՝ նորէն առաստաղին չես հասնիր,» ըսաւ Լամբրոս, խօսած պահուն ոտքի ելլալով։

— «Կը կորսնցնես, ատամնազուրկ ծեր Լամբրոս, եթէ գրաւ դնես մեզի պէսներուն դէմ, որ միայն քսանըհինդ տարեկան ենք։»

— «Ատամնաղուրկ»: Փորձ մը ըրէ տես կրնա՞ս ինծի յաղթել»:

— «Քեզի յաղթեմ, ծեր լամբրոս: Կրնա՞ս համոզել»:

— «Դուն չես կրնար լամբրոսին հետ ելլել, տիկին,» ըսաւ Անդրօնիկէն: Ես տեսած եմ անոր տասներեք ոտք լայնութեամբ փոսի մը վրայէն ցատքելը:

— Ես գիտեմ ինչո՞ւ չես ուզեր անոր հետ ելլալ, օր. Ռ——, աւելցուց թրասիբուլոս:

— «Հոս եկուր, ծերուկ»:

— «Դուն ցատքէ նախ, տիրուհի»:

— «Ահա: Ես չհասայ: Յաջորդ անդամ,» ըսաւ ան, ցատքելով:

— «Հիմա ինծի նայէ»:

Լամբրոս ցատքեց, բայց իր հաւասարակշռութիւնը կորսնցուց և ինկաւ տախտակամածին վրայ, կատուին մօտ, որ շանթի մը պէս ցատքեց և նետւեցաւ մէկ կողմ:

Օր. Ռ—— սկսաւ պարծենալ, Անդրօնիկէն և թրասիբուլոս սկսան խնդալ և շունը սկսաւ հաջել:

Ցուրտն ու անօթութիւնը մոռցւած էր: Մանուկներու պէս խաղացին, կատակներ ըրին թէ ով կրնար ամէնէն բարձր ցատքել, ով կրնար առաստաղին հասնիլ, ով կրնար սարդը բռնել:

Արեւ մարը մտնալու վրայ էր երբ յանկարծ բարձրածայն վզդուկ մը լսեցաւ, որուն յաջորդեց երկար շառաչիւն մը, որ կարծես երկնքէն ապակի կը տեղար:

— «Ի՞նչ է ատ,» ըսաւ թրասիբուլոս: «Ռումբ մը ինկած ըլլալու է քովի տան մէջ»:

— «Ռումբ մը եղած ըլլալու է: Ռէշիտ Միսօլունկի ըլլալու է: Աւելի լսւ: Հիմա պիտի կուինք: Մահ կամ աղատութիւն, փոխանակ անօթութենէն մեռնելու,» ըսաւ Անդրօնիկէն:

Բոլորն ալ իրենց զէնքերուն վաղեցին: Այդ վայրկեանին դուռը բացւեցաւ և Քուլէասն ու Քարլը ներս մըտան, սրտաբեկ և ուժասպառ:

— «Գէշ լուրեր, բարեկամներ: Հասկցա՞ք այդ լեզուն: Մեր ետեկի թաղը ինկաւ ան և սպաննեց չորս հոգի — երկու մարդ և երկու կին: Զարդեց բոլոր պատուհաններու ապակիները: Իպրահիմի ժամանումին նշանն է ատ: Ամբողջ Միսօլունկին պարիսպներու վրայ մագլցած է և կը հսկէ արաբներու շարժումներուն, Քրիօնէրի ելած են անոնք:

Անոնց նիղակները կը փայլին: Անոնք ալ ունին եւրօպական երաժշտութիւն. մենք ասկէ կրնանք լսել:»

— «Շատ լաւ: Որքան բազմաթիւ ըլլան անոնք, նոյնքան ահարկու կ'ըլլայ ջարդը, և նոյնքան աւելի հերոսական կ'ըլլայ մահը,» ըսաւ թրասիբուլոս:

— «Քարլ, ուեէ բան մը գտա՞ր ուտելու:»

— «Ես երեսուն զրուշ տւի երկու հացի համար, բայց ո՞ւր կրնայի գտնել: Միսը փորձեցի, բայց ո՞ւր: Բուսեղէն չկրցի գտնել: Եթէ տաս ոչ միայն երեք հարիւր, այլ հազար զրուշ հաց չես կրնար գտնել այսօր: Ես իշխանին գացի, խանութպաններուն գացի, հրամանատարներուն գացի: Ժողովուրդը մժեղի պէս լեցւած էին անոնց գուռներուն առջե և հաց կ'աղերսէին, բայց ո՞վ հաց ունի որ տայ:»

— «Յառա՞ջ, տղաքներս: Դուրս երթանք: Ես մէկ ոտքիս վրայ պիտի հետեկմ ձեզի և կռւիմ: Աւելի լսւ է դուրսը քան թէ ներսը: Դուրսը մենք բան մը կը գտնանք ուտելու ըսաւ թրասիբուլոս:

— «Ես ու Քարլը հոս կը նստինք քիչ մը հանդստանալու, և ապա կը միանանք ձեզի,» ըսաւ Քուլէաս:

Անդրօնիկէն ջանաց արգիլել թրասիբուլոսին տունէն երթալը, բայց ան պնդեց: Բոլորն ալ դուրս գացին, բացի վերջի երկու ժամանողները, և յառաջացան դէպի պատնէշները, որոնց վրայ բնակիչներու մնացած մասը խռնւած էին:

## Զ. Գլուխ

Մ ի ս օ լ ո ւ ն կ ի ի ն ա պ ա ս տ ա կ ն ե ր ը

Հպարտութիւնն ու փառամոլութիւնը կը տիրէր իպրահիմին: Ան որոշած էր նւաճել Միսօլունկին հակառակ Օմէր Պրիօնէին, Շքօտրա փաշային և Ռէշիտին, որոնք ըսաւ էին սուլթանին թէ անառիկ է ան: Ան չշտապեց, մինչեւ որ ամբողջովին չ ա ս կ ց ա ւ յոյները: Նախ քան յարձակումի մը ձեռնարկելը փափաքեցաւ հեռուէն քննելու բաղաքին պատնէշները, անոր տեղագրութիւնը, և պաշտպանութեան միջոցները: Միեւնոյն ատեն շատ մը եւրօպացի խորհրդատուներ իր ձեռքին տակ էին: Ասկէ զատ ինքն ալ ուսումնասիրած էր քիչ մը ռազմագիտութիւն զօրավար վոկէէն և Լիվրօնէն, ինչպէս նաև գնդապետ Սէվէն, որը մեծ վճարով իր ծառայութեան կապել յաջողած էր իր հայրը, Եգիպտոսի փոխարքան:

Թրասիբուլոս և Անդրօնիկէ ամբողջ Միսօլունկին պատահէներուն վրայ գտան: Անոնք կրնային աեսնել ցամաք ելած Եգիպտական բանակը, ճակատէն շատ հեռու: Վեց դրօշակիրներ առջեւն կը քալէին, թնդանօթաձիգները կը հետևէին անոնց, և ապա եկան հեծելազօրքերու վաշտերը և ամէնէն վերջ ջոկատ հետևակազօրքը:

Նւագը, թմբուկի ձայնը, հոծ թափօրը, նիզակներու չողշողումը, մինչև իսկ համազգեստները, խորունկ տպաւութիւն գործեցին թեթևազէն ռումէլ ցիներուն վրայ:

— «Լաւ, կ'ըսեմ: Բոլոր արաբներն ալ եւրօպացի՝ դարձեր են,» բացագանչեց մարդ մը:

— «Ա՛հ, թող դան այդպէս քիչ քիչ, մեր քարէ պարսպներուն մօտ,» ըսաւ ուրիշ մը:

— «Գետինն անցնի ան: Գետինն անցնի ան,» աղաղակեցին բոլոր յոյները, ծափ զարնելով, իրենց գլխարկները օդին մէջ նետելով և ծաղրելով արաբները:

— «Միսօլունկին ցամաքէն վախնալու բան մը չունի,» ըսաւ Թրասիբուլոս իր մօտը կանգնողներէն մէկուն:

— «Ո՛վ կը վախնայ այս ֆրանքօ-արաբական խառնուրդէն: Միսօլունկիին քեչ մը ուտելիք տուր, անատեն կը տեսնես: Գիտես որ անցեալ օրէն իվեր ես բան մը չեմ դտեր ուտելու բացի հրացանիս փոկը կրծելէ: Ես հրացանիս փոկը իւղուցի և խորովեցի ածուխի վրայ, և ատ եղաւ իմ ընթրիքս:»

— «Ա՛հ, ընկեր, ես ու զաւկներս դեռ նախաճաշ ըրածենք,» ըսաւ ուրիշ մը հպարտ ժպիտով մը:

— «Եթէ Միառւլիս քիչ մը ցորեն բերէ մեզի, Միսօլունկին վախ չունի:»

— «Մենք դեռ ժամանակ ունինք. հերոսներու աղօթքները պիտի լսւին,» ըսաւ Անդրօնիկէն:

— «Զինւորները, պարոն Թրասիբուլոս, սկսած են փախչիլ: Ամպերը կը սկսան, և կը վախնամ փոթորկէ մը: Ա՛հ եթէ կրնայինք վար իջնալ փոթորիկէն առաջ,» ըսաւ օր. Ո—:

— «Զարմանալի է որ թիւրքերը ուրիշ ռումը մըն ալ չեն նետեր:»

— «Անոնց նւագը մոռցնել տւաւ իմ անօթութիւնս,» ըսաւ Անդրօնիկէն: «Ես այլս անօթի չեմ զգար:»

— «Ես այդպէս չեմ սակայն, տիկին: Գեղեցիկ նոր տարիի օր մը պիտի ունենանք վաղը:»

— «Ճշմարիտ է, պէտք է բան մը գտնենք: Առանց ուտելիքի պիտի մնանք վաղը, կաղանդին օրը: Շատ գէշ կ'սկսի նոր տարին:»

Իրենց վերադարձին փորձեցին բոլոր չուկային դուռները, մէկը միւսի ետևէն, բայց ոչինչ չգտան: Իրողութիւն մըն է որ բնակիչները ուղարկը, էշերը և ջորիները ուտելէն ետք, ամբողջ Միսօլունկին անօթի մնաց: Ով որ պաշար ունէր պահած, աւելի ինամով ծածուկ պահեց, և ոչինչ չունենալ կեղծեց:

Անոնք տուն վերադարձան սրտարեկ և լուռ: Ժամը իննին մութը գրեթէ զգալի է: Իւրաքանչիւրը ընկողմանեցաւ տախտակամածին վրայ և սկսաւ մտմտալ:

— «Քարը, մոմ մը վառէ:»

— «Մոմ չկայ այս տանը մէջ, ոչ իսկ ամբողջ Միսօլունկիի մէջ,» ըսաւ Քուլէս:

— «Երէկ իրիկուն քիչ մը մնաց:»

— «Ատ քսանըչորս ժամ առաջ էր, և բրդօն մը մոմը շատ չի տեսեր չորս սովածներու մէջ,» ըսաւ Քուլէս:

Շուտով ամէնախոր լուռթիւնը տիրեց: Մինչդեռ նըստած էին մութին մէջ, ծանր տարափ մը սկսաւ, շանթի և որոտումի հետ մէկսեղ: Հովը բուռն կերպով սարսեց պատուհանները ու անոնց վրայ չըբեզւած թուղթի կտորները: Պատուհաններէն ոմանք չընանակներ չունէին: Ուրիշներ առանց փեղկերու էին, որովհետև իրենք պատուած էին զանոնք քիչ մը կրակ վառելու համար, և ուրիշներու ճեղքերը լայն բացւեցան, այնպէս որ անձրեւ ներս մտաւ և հովը ներս սուլեց:

— «Հիմա մենք բաղերու պէս պիտի ըլլանք,» աղաղակեց օր. Ո—, ոտքի կանգնելով իր նստած տեղէն, երբ ջուրը իրեն կը հասնէր:

— «Գրողը տանի,» ըսաւ Թրասիբուլոս: «Մարդ ուր դառնայ ջուրի կը հանդպի:»

— «Երեւակայէ թէ միւս սենեակները, որոնց բոլոր պատուհաններու չընանակները քակեցինք, ինչ եղած ըլլալու են: Թրասիբուլոս, ծունկերուս վրայ նստէ որ չթրջիս: Աստծու սիրուն, խորհէ վէրքիդ վրայ,» ըսաւ Անդրօնիկէն:

— «Ո՛չ, սիրելիս, ես ոտքի վրայ պիտի կանգնիմ:»

— «Եւելի լաւ է դուրսի դուռը վառենք, քան պարոն Թրասիբուլոսի մահճակալը: Եկէք դուրսի դուռը քանդենք, որպէսպի քիչ մը փայտ ունենանք: Ո՞վ պիտի գայ ներս:

Սարսափելի է պարոն թրասիբուլոսին համար այսպիսի փոռորդիկի մը ատեն մահճակալ մը կամ նստարան մը չունենալ վրան նստելու : Ա՛հ, եղբայրներ, ձեր զէնքերը մէջքերնիդ կապեցէք որպէսզի չթրջին : Ո՞վ գիտէ, թերևս իպրահիմը խաղ մը պիտի խաղայ այս գիշեր, » ըսաւ Լամբրոս :

Սարսափելի որոտումէ մը առաջացող շանթի պայծառլոյս մը վայրկեան մը լուսաւորեց սենեակը, այնպէս որ անոնք կրցան իրար տեսնել, Բոլորն ալ ոտքի վրայ կեցածէին, և իւրաքանչիւրը կը ջանար այդ վայրկենական լոյսէն տեսնել թէ ո՞ր կողմը ջուր չկար, և հոն երթալ : Սակայն, ամբողջ տախտակամածը լիճի մը կը նմանէր : Ջուրը ներս հասած էր պատուհաններէն մէկէն, որը դրսի փեղկ չունէր : Միւնոյն ատեն ջուրը կը կաթէր, առաստաղէն ալ, որ խարիսլած էր գնդակներէն :

«Բա՛հ : Հիմա կը տեսնեմ թէ ինչո՞ւ բադի կը նըմանիմ : Առաստաղն ալ գացեր է : Ո՞վ տարաւ զայն, »

«Դրսի փեղկն ալ գացեր է : Ո՞ր դեռ գողցաւ զայն, » ըսաւ թրասիբուլոս :

Իւրաքանչիւրը կրնար աեսնել որ առաստաղին յարակից փոքր պատուհաններէն մէկուն փեղկը գացած էր : Այս պատուհանը կը գտնեէր սենեակի կանոնաւոր երկու պատուհաններուն մէջ տեղ, այնպէս որ լոյսը աւ ելի սուր անկիւնով մը ներս կ'իյնար և աւելի լաւ կը լուսաւորէր սենեակը :

«Հիմա կը հասկնամ թէ ինչո՞ւ խեղդւած մուկներու կը նմանինք, » ըսաւ Լամբրոս, իր կարգին :

«Ո՞ր է Քարլը, Քա՛րլ, »

«Ես խրկեցի զայն որ Միսօլունկին տակնուվրայ ընէ ուտելու բան մը գտնելու համար : Եթէ ոչ մենք բարեբախտութիւն ունինք սովամահ ըլլալու : »

«Կեցցէ՛ս : Մենք ամեն դուռ զարկինք, ոսկին ձեռքերնիս, և փշրանք մը չկրցինք գտնել, և այդ հունգարացին, իր հունգարական լեզով, բան մը պիտի գտնայ : »

«Այսպէս մի ըսեր, օր. Ռ—— : Ի՞նչ գիտես, »

«Ի՞նչ գարշելի գիշեր : Ուրիշ շանթ մը, ուրիշ որոտում մը, » փսփսաց Անդրոնիկէն :

«Իպրահիմը գիտէ թէ ինչպէս կանչելու է երկնից շանթերը : Ես այսպիսի գիշեր մը չեմ յիշեր : Տրակացանայինը ոչինչ էր ասոր բաղդատմամբ : »

«Խմբապետ, մեր Քրիստոսը գիտէ որ մենք փայտ

չունինք, ուստի լոյս կուտայ մեզի, » ըսաւ Լամբրոս : «Ես ալ հոս չեմ նստիր, եղբայրներ : Ես դուրս պատնէշները կ'երթամ փալիքարիներուն մօտ : Կարծեմ արաբները խաղ մը պիտի խաղան մեր գլխուն այս խայտառակ գիշերւան մէջ : »

— «Հոս կեցիր, ո՞ւր պիտի երթաս հիմա : Արաբներուն համար գիշեր չէ այս : Անոնք իրենց վրաններէն չեն հեռանար այսպիսի օդին, որովհետեւ ո՞չ անձրեսի և ո՞չ ալ ցուրտի վարժ են անոնք, » ըսաւ թրասիբուլոս :

— «Ես վարը ոտքի ձայներ կը լսեմ : Քարլը եկած է : Քա՛րլ : Դո՞ւն ես ատ, » պոռաց Քուլէսս :

— «Ա՛հ, Փանայա : Թերես Քարլ, պարապ ձեռքով, բան մը գտած է, » բացագանչեց օր. Ռ——, հեգնօրէն :

— «Ի՞նչ ունիս, Հայր Քարլ, » Հարցուց Լամբրոս :

— «Նապաստակ մը, սոխով և փուռին մէջ եփւած : »

— «Նապաստակ, սոխով եփւած : Օ՛խ, Քարլը իրաւ կ'ըսէ : Ամբողջ տունը կը բուրէ, » կանչեց սուլիացին :

— «Ի՞նչ անուշ կը հոտի : »

— «Կեցցէ՛ Քարլ : Կեցցէ Քարլս : Ո՞ւր ձեռք ձգեցիր ատ, Քարլ, » ըսաւ Լամբրոս, մութին մէջ խնդալով :

— «Ես միջնաբերդին մեծ դրան մօտ կեցայ և սպասեցի : Շատ մը գիւղացիներ, որոնց Ռէշիտ փաշան ստիպած էր ականներ փորել, թիւրքերէն կը փախչէին և Միսօլունկի կուգային, և մարդուն մէկը այս նապաստակը ունէր, որ ողջ ողջ բռնած էր իր ծակին մէջ : Օրհնեալ գիւղացին լուր չունէր Միսօլունկի սովին վրայով, և իրեն երկու հարիւր դրուշ ցոյց տւածիս պէս, առաւ թէ չառաւ . . . . »

— «Կեցցէ՛ Քարլ, պրավօ՛ : »

— «Հունգարացի, և ի՞նչ հունգարացի, » աղաղակեց օր. Ռ—— : «Ո՞ւր կը մնայ ուռմէլցին հունգարացիին համբերութեան ու հանգարտութեան քով : Ան դուրս գնաց արիւնծարաւ շան մը պէս և սպասեց ծակին դուրսի կողմը մինչեւ որ բռնեց զայն : Պրավօ՛, Քարլ : Թող ցնծայ մայրը որ քեզ ծնաւ, Քարլ : Մինչդեռ դուն այդքան անօթի էիր, սպասեցիր մինչև որ նապաստակը եփի փուռին մէջ ու ցատքէ քեզի : Ճիշդ պատառ մը տուր, » աւելցուց օր. Ռ——, խարիսափելով մութին մէջ, Քարլը գտնելու համար :

— «Լսեցէք, եղբայրներ, եկէք բաժնենք զայն քրիստոնեայ եղբայրներու պէս, և խնայողութեամբ, որովհետեւ

պէտք է երկու օր տևէ : Ո՞վ պիտի քերթէ զայն, ըստ ծերունի արմաթօլը :

— «Տիրուհիիդ տուր զայն կտրելու, Քարլ : Ան իւրաքանչիւրին իր ճիշդ բաժինը կուտայ : Նստեցէք, եղբայրներ, որովհետև հոտը քիթս կը իւենթցնէ : Ստամոքսս մեռնելու պատրաստ էր, աւելցուց սուլիացին :

— «Ձուրին մէջ չենք կրնար նստիլ մենք : Ուտքի վրայ բաժնելու ենք զայն : Պնակը տիրուհի Անդրօնիկէին տուր, Քարլ, և գնա դանակը բեր, ըստ Քուլէսա :

— «Դանա՞կը, եղբայրներ, խոտին մէջ տերե՞ւ կ'որսաք : Եաթաղանդ տուր, Լամբրոս : Այսպիսի ատեններ դանակ, պատառաքաղ չեն գործածեր, աղաղակեց օր . Ռ——, անհանգստութեամբ :

Լամբրոս իր սուր եաթաղանով նապաստակը երկուքի բաժնեց, և Անդրօնիկէն, բացարձակ արդարութեամբ, կը տոր կտոր բաժնեց իր ընկերներուն :

Լութիւնը վերադարձաւ . անձրել մեղմացաւ . մթութիւնը աւելի խտացաւ, բայց մինչև իսկ երկնից գոռլուկները չէին խանգարեր իրենց գոհունակութիւնը :

— «Մուրկօ, ահա ոսկոր մը քեզի : Ո՞ւր է փիսիփիսին : Փիսիփիսի՛, ճայնեց Թրասիբուլոս :

— «Ի՞նչ : Դուն փիսիփիսիին կը կանչես գիշերւայ այս ժամուն, թաց տեղը, արմուկով Քարլին զարնելով :

— «Այնքան կ'անձրեւէ, էֆէնտի, որ փիսիփիսիին տանիքը գացած ըլլալու է մուկ մը գտնալու համար, ըստ Քարլ . փոխադարձարար արմուկով Քուլէսաին զարնելով :

— «Շաքարեղէ՞գ : Մեղրախորիսխ : Ի՞նչ կայ աշխարհի մէջ այնքան քաղցր որքան ոսկորները : Պրավօ՛, Քարլ : Դուն բախտի համար ծնած ես : Պրավօ՛, ինչ որ ըսես, կ'արժես : Երնէկ այն կնոջ որ քեզի իր էրիկը պիտի ընէ : Ա՛հ, այս խնջոյք մըն է որ մայրը կ'ուտէ և տղուն բան չի տար, ըստ օր . Ռ——, որուն կատակները կերակուրին հետ վերսկսան :

— «Փիսիփիսի՛, փիսիփիսի՛, փիսիփիսի՛, կանչեց Թրասիբուլոս նորէն, բարձրածայն :

— «Իբր թէ գալու ըլլար : Եթէ տանիքին վրայ էր երբ այդ ոռութը ինկաւ, անշուշտ վախէն սարսափէն Միսոլունկիէն շատ հեռու փախաւ, աւելցուց Քուլէսա անդամ մըն ալ զարնելով հունգարացուն :

— «Զգիտեմ թէ անօթութիւնն է պատճառը, բայց ասկէ

համով միս բնաւ կերած չեմ, ըստ Անդրօնիկէն :

— «Բայց ո՞ւր եփեցիր, Քարլ, և ո՞ւր գտար իւղը, հարցուց Լամբրոս :

— «Փուռը եփեցի, իսկ գալով իւղին, գտայ քիչ մը : Իր բերանը Քուլէսաի ականջին մօտեցնելով, աւելցուց, Միսոլունկիի այս նապաստակը երեք կտոր մոմ վատնեց : Պատուհանին փեղկը պէտք եղածին չափ կրակ չտւաւ, և ես ստիպւած եղայ մեծ տախտակ մը պատուել քովի սենեակի տանիքէն : Անձրել աւագան դարձած ըլլալու է հոն :

— «Ձեր առողջութեանը : Ուրախութիւն ձեզի բարի բարեկամներ, տիկիններ և պարոններ : Մենք թիւրքերու գերի չենք ըլլար, տղաքներս : Գրկախառնւեցէք : Հա՛, հա՛, հա՛, ինդաց օր . Ռ——, ուրախութեամբ :

— «Նապաստակին կաշին ի՞նչ ըրիր, հարցուց Լամբրոս :

— «Փուռին տիրոջը քով ձգեցի :

— «Փուռին տիրոջը քո՞վ : Ի՞նչ խենթութիւն : Մենք կրնայինք գործածել զայն իբր դդակ, նստոց, թիկնոց, այնքա՞ն բաներ, ըստ Անդրօնիկէն :

— «Եթէ ոչ չէր եփեր նապաստակը :

— «Այս ուրիշ բան :

— «Այսպիսի ատեններու մէջ նապաստակի մորթի մասին կրնա՞ն խորհիլ, տիրուհի : Նապաստակ մը բեր, Քարլ, ամէն օր և ոչ թէ ճագարի մորթ, և անոր ականջները փուռին տիրոջը տուր, ըստ սուլիացին, նորէն ընդմիջելով բարձր խնդուքով մը :

— «Լսեցէք, տիկիններ և պարոններ : Ես շատ կարեոր բան մը ունիմ առաջարկելու, ըստ Քարլ :

— «Լութիւն, կա՛րգ :

— «Քանի որ նապաստակին կէսը մնացեր է պնակին մէջ, ես կ'առաջարկեմ որ տիրուհի Անդրօնիկէն կողակէ զայն պահարանին մէջ, և վաղը ճիշդ այս ժամուն, մենք կը տօնենք 1826-ի նոր տարին : Աստած ողորմած է պատճային :

— «Աքանչելի՛ է : Կեցցե՛ս : Լաւ կը խօսի Քարլը, պուացին բոլորը մէկտեղ :

— «Ես չէի հաւտար թէ դուն այդքան խելք ունիս գըլիսուդ մէջ, Քարլս : Դուն ինքզինքդ ինչ կը կարծես անոր քով, հայր Լամբրոս, քու բոլոր գորշ մազերովդ հանդերձ, չորս օր ու գիշեր ամբողջ Միսոլունկիի մէջ որսացիր չկըր-

ցար մինչեւ իսկ նապաստակ մը գտնալ, և ոչ իսկ կատու մը :

— «Գիշեր-բարի, ծեր-տիրուհի : Ճաշելէդ իվեր կատակէն զատ ուրիշ բան չես կրնար ընել,» ըսաւ արմաթօլը քիչ տաքցած :

— «Ծեր տիրուհի՝, մուրացիկը, անծեղը, անակռայ ծեր կամբրոսը, ինծի ծեր տիրուհի անւանէ՛ : Է՛կ, թշւառական Միսօլունկի, ի՛նչ օրեր բերիր մեղի : Տիրուհի Անդրօնիկէն ու ես երկու կարմիր այտերով աղջիկներու պէս եկանք հոս և հիմա մեր նեղութիւնները մեր երեսները քարի պէս ըրած են, և այդ ճերմակ լեարդ կամբրոսը մեղի ծեր տիրուհի անւանէ՛ :

Անոնք աւելի բարձր խնդացին : Սուլիացին մրմնջելով, «Ա՛կ, իմ կեսարիոյ թադուհիս,» և գիշեր-բարի մաղ թելով, աւելցուց հառաչով մը, «Ո՛կ, եթէ երեք ամիս ես մնամ հոս, երեսուննոց պիտի երեսամ :» Բոլորն ալ պիտի կարծէին թէ գոնէ քառասունոց մը ըլլալու էր :

Շուտով իւրաքանչիւրը երկնցաւ տախտակամածին վըրայ և կրցածին չափ քնացաւ ցուրտին և թացութեան մէջ :

### Է. ԳԼՈՒԽ

#### Պ ա տ ե ր ա զ մ ա կ ա ն Խ ո ր հ ո ւ ր դ ը

Թրասիբուլոսի և Անդրօնիկէի խեղճուկ անակէն անցնինք իպրահիմ փաշայի չքեղաշուք վրանը : Շինւած կանանչ կտաւով և ոսկեղէն մեծ չողջողուն գնդակ մը անոր բրդային գագաթին վրայ, դիւրութեամբ կը ճանչցւէր հեռուէն : Ընդարձակ տարածութիւնով, ան բաժնւած էր շատ մը սենեակներու, կահաւորւած լիուլի պարսկական կարպետներով, մետաքսեղէններով, արծաթ-անօթներով և բազմոցներով որոնք ծածկւած էին ափիրիկեան առիւծներու մորթերով : Թէև եգիպտական հրամանատարը դէպի Վերին Եգիպտոս, Արաբիա, Սիւրիա և Պէլօպօնէս իր բոլոր արշաւանքներուն մէջ սպարտական պարզութիւն մը ցոյց տւած էր, սակայն հոս, կամ պաշարւողները տպաւորելու կամ գերազանցելու համար Խուսրէվս ու Ռէշիտը, մրցեցաւ պարսկական սատրափներու շռայլութեան հետ : Նաև ինքը

կ'ուզէր նկատուիլ լուսաւորւած և ծանօթ Փրանսական նըր-բութիւններուն, ուստի հաւաքեց արկածախնդիրներու և ուրացողներու բազմութիւն մը, որոնց գլուխը դրաւ Առնավուտ փաշան : Պարթաքաս, որովհետև Փրանսերէն և անգլիերէն կը խօսէր, ընդհանուր հրամանատարին մտերիմ բարեկամը դարձաւ :

Իպրահիմի անհատական երեյթը բնաւ չէր համապատասխաներ իր փառաւոր դիրքին կամ մեծ համբաւին : Հասակով կարծ, գէր և միջակ տարիքով մէկն էր : Երեսը կը լոր էր և ծաղիկէն չեչուած : Իր անունը արդէն կը տօնւէր ամբողջ արևելքի մէջ Վահապիի վրայ տարած իր յաղթանակներուն և արաբներուն վրայ գործադրած անդթութիւններուն համար : Ան էր որ գերի բռնեց համբաւաւոր Ապտուլլան, Մէքքէի և Մէտինէի, մարդարէին քաղաքներուն վրայ քալողը, և շղթայւած խրկեց զայն՝ սուլթան Մահմուտին : Ան էր որ օգնեց իր հօրը Քավալայի Մէհմէտ Ալիին, Պաղոմէնսի կամ Սալահէտտինի հօրը, կյուպի նման, հիմնելու հարստութիւն մը Փարաւոնի երկրին մէջ, և տարածելու իր սահմանները մինչեւ նեղոսի ակերը :

Երբ կը մտնենք ընդհանուր հրամանատարի վրանը, անկարելի է ակնարկ մը չնետել խառն ընկերութեան : Ռէշիտ փաշան և Խուսրէվ փաշան; իրենց սպաններով ենիշէրիներու հագուստ հագած, նստած էին մէկ կողմը, և իպրահիմն ու Առնավուտը, եւրօպացիներու պէս հագւած, միւս կողմը : Ծխելով, կը վիճէին բարձրածայն Միսօլունկիի վրայ յարձակելու լաւագոյն կերպը, և կը վիճաբանէին ոչրաբեկամական եղանակով :

— «Միսօլունկիի ժողովուրդը, իմ ստացած տեղեկութիւններուս համեմատ,» ըսաւ Ռէշիտ փաշան, «այս վայրկեանին սովամահ կը կորսւի : Նաև իրենց ուազմանիւթը սպառած է : Ուստի ընդհանուր յարձակում մը ընենք և տասը վայրկեանի մէջ Միսօլունկին մեր ճեռքը պիտի անցնի :»

— «Ես ալ այդպէս կը խորհիմ,» աւելցուց քափտան փաշան : «Հիմա, քանի որ ես յունական նաւատորմը քշած եմ, և լէպանդի ծոցը մաքրած եմ անոնց հրձիգ և պատերազմական նաւերէն, քանի որ յոյս չունին ուրիշ պաշար ստանալու, — հիմա է ժամանակը յարձակումի : Նախ ուղմբակոծենք զանոնք երկու կամ երեք օր և ապա յարձակինք :

Դո՞ւք ի՞նչ կ'ըսէք, ամէնապատւական Առնավուտ փաշա: Ես կը կարծեմ որ դուք կը հաւանիք մեր գաղափարին:»

— «Ձեր ծրագիրները, վեհանձն և անվարտելի փաշաներ, արդարեւ ամէնալաւն են,» պատասխանեց Պարթաքաս, մեղմ և հանդարտ, կատարեալ քաջաքավարութեամբ: «Ամէնալաւն է ատ, և սուլթանի հզօր բանակները աւելի նըպաստար պատեհութիւն մը պիտի չունենան իրենց յանդդնութիւնը ցոյց տալու: Բայց սպայակոյտին եւրօպացի սպաները և հոս ներկայ եղող մեքենավարները,» համակերպելով միւս արկածախնդիրներուն, «կ'ըսեն որ փառապանծ Պօնափարթը յաճախ կը կրկնէր թէ արիութիւնով ու ջարդով տարւած տասը յաղթութիւն ուազմագիտութեամբ և առանց արիւնահեղութեան տարւած մէ կ յաղթութիւն չեն արժեր: Եւ քանի որ դուք և մենք տեղեկացած ենք, թէ Միսոլունկիի ժողովուրդը պաշար չունին, անոնք սովամահ առիւծներու պէս պիտի կուին: Անոնք մեր յարձակումը պիտի դիմաւորեն ընդհանուր յարձակումով մը, իրենց հրացաններու պաշտպանութեան տակ: Մենք պիտի ունենանք գիրկընդիմառն կուի մը, և յաղթութիւնը յամառօրէն վիճելի պիտի ըլլայ, Հաւ է, ուրեմն, նեղցնել մեր պաշարումը և թողուլ որ անօթութիւնը մարէ զանոնք: Այսպէս, առանց նեղութեան և արիւնահեղութեան, մենք կրնանք մտնել Միսոլունկի: Աս է իմ կարծիքս, կամ աւելի լաւը, այդ է այս իմաստուն եւրօպացիներու կարծիքը: Բայց նորէն դուք ինքներդ գիտէք ամէնալաւը, և կ'ընէք ինչպէս որ ուղէք:»

— «Առնավուտ փաշան ճիշդ Պօնափարթին պէս կը խօսի,» ըսաւ Իպրահիմ, կարծ և համարձակ:

Ոէշիտ փաշան և Խուսրէվ փաշան, որոնք կ'ատէին Եղիպատացի իշխանը, և կ'ուղէին խոնարհւած տեսնել անոր հպարտութիւնը Միսոլունկիի պատնէչներուն վրայ յարձակման ատեն, բարկութեամբ լեցուն ակնարկներ փոխանակեցին Պարթաքասին:

— «Եւ եթէ յոյն նաւատորմը հասնի վաղը, աւելի զօրաւոր քան երբեք և կտրէ ծովէն պաշարումը, ո՞վ պիտի ըլլայ պատասխանատուն այդ աղէտին,» հարցուց Խուսրէվ չոր և ծանր եղանակով:

— «Կարելի՞ է բնաւ որ այս գերիներու նաւատորմը աւելի զօրաւոր ըլլայ քան Կայսերական, Եգիպտական, Ալժիր-

եան և Թունուզեան նաւատորմիզները, որոնք Լէփանթի ծովուն անցքը գոցեցին,» ըսաւ Իպրահիմը:

— «Վսեմափայլ, այդ մասին, թող նորին բարձրութիւնը, Առնավուտ փաշան պատասխանէ, որ անձնապէս ծանօթացաւ Քանարիսի հետ, և նոյն Քանարիսի բերնէն լսեց որ անոնք կ'սպասեն մինչև որ երեք հարիւր հրձիգ նաւեր հասնին Եւրօպային: Բատ իս, ես գիտեմ թէ հիմա Քանարիսին դատ մենք ունինք Միսոլունի և Փիփինոս, և Սաքթուրիս անուն մէկը, որոնք Քանարիսին պակաս չեն մնար: Վսեմափայլ, ծանձրալի չըլլալու համար, ծովային ուազմագիտութիւնը կախում չունի այսօր ո՛չ թնդանօթէ ո՛չ ալ առագաստներէ, այլ հրձիգ նաւերէ, կեավուրը, աչք չթարթած, իր անիծեալ նաւակը կը կցէ քուկինիդ, և քեզ ջահի մը պէս կը վառէ: Ո՞ր մէկ նաւաստին անկէ ետք կը լսէ քու հրամաններուդ: Ոմանք ծովը կը ցատքեն և ուրիշներ կայմին վրայ կը բարձրանան: Ես փորձառութենէ կը խօսիմ, որովհետեւ գիտեմ թէ ինչպէս փախան անոնք Անտրոսի կը ըւին ատեն, և ինչպէս իմ չքեզ գրօշակիր նաւս օդը ելաւ: Բայց գաւնանք բուն նիւթին, դուք կ'ուղէ՞ք, ամէնավսեմափայլ Առնավուտ փաշա, որ կ'առաջարկէք հիմա պաշարումը աւելի խիստ ընել, գալ իմ գրօշակիր նաւուս մէջ և օգնել ինծի յոյն նաւատորմիզին դէմ, եթէ թերես պատահի որ ան ետ գայ՝ աւելի զօրաւոր քան երբեք:»

— «Եթէ նորին բարձրութեան պէտք չըլլայի, — ինչո՞չ չէ: Դուք գիտէք որ՝ ես կեավուրներէն չեմ վախնար: Ես կարծեմ թէ Քանարիսին ալ ցոյց տի պա: Ես կը կրկնեմ որ եթէ ես պէտք չըլլայի Փրանսացի այս ամէնածարտարարւեստ սպաններուն մասնաւոր պատերազմական և մեքենավարական ծրագիրներ պատրաստելու մէջ, որ առաւօտ մը Միսոլունկին մեր ձեռքին մէջ պիտի դնէ, ես ինքս հրձիգ նաւու մը հրամանատարութիւնը կտանձնէի և կը վանէի յոյն ծովակալը:»

Վախկոտ Խուսրէվ, ճնշւած այսպիսի խարէութեան մը ծանրութեան տակ, խոնարհեցաւ ցած, առանց ուրիշ պատասխանի:

— «Քանի որ մեր թնդանօթը և ոումբերը, որ Պիպալ աղան Քրիօնէրի ցամաք հանեց, հոս չկընար բերել ներկայիս, Եվանոսի յորդելուն պատճառով,» ըսաւ Իպրահիմ, «Կարծեմ թէ մեր ոմբակոծութիւնը սկսելէ առաջ, լաւ կ'ընենք որ պատգամաւորութիւն մը իրկենք և պահանջենք բանալի-

ներն ու քաղաքին անձնատուր ըլլալը : Եթէ մերժեն մեր առաջարկը, երկրորդ պատերազմական խորհրդի մը մէջ կ'որոշենք թէ պէտք է յարձակում մը փորձենք թէ ոչ :

Իպրահիմի առաջարկը միաձայն հաւանութեամբ ընդունած էր :

Առնավուտ փաշան և չորս ուրիշներ ընտրւած էին պատգամաւորութեան անդամներ :

Հետեւալ օրը, յունաւր 1, 1826, զինադադարի գրուի մը տակ, պատգամաւորութիւնը մտաւ Միսօլունկի:

Հ. ԳլՈՒԽ

Ս լ ա լ Ս ո ա ջ ն ո ր դ ւ ա ծ Ե ռ ա ն դ ը

Երկինքը տիեզերքին հետ հաշտւած կ'երսէր : Այլու անձրես տարափներով չեղեղեց, կամ մրբիկներով չխարազանեց զայն : Կարծես իր քաւութիւն անցեալ գժոխային գիշերին, սփռեց անոր վրայ տաքուկ, հեշտալից արևը Հիւսիսայդի հարուստ գոյներով :

Եկեղեցիի զանդակներն ու հրացանաձգութիւնները արեմտեան Յունաստանի բնակիչները չուկան կը կանչէին :

Առնավուտ փաշան ձիթենիի ճիւղով անմեղ աղաւնիի մը պէս հասած էր նոյեան տապանը :

Կառավարչի նախկին պալատին դահլիճին մէջ ընդունւեցան իպրահիմ փաշայի գեսապանները : Անդրօնիկէն ալ հոն գացած էր Թրասիբուլոսին ու միւսներուն հետ :

— «Առնավուտ փաշան, Պարթաքասը ինքն է,» և հըրմշտկելով անցաւ ամրոխին մէջէն դէպի մեծամեծներու առջեկի կարգը : Լամբրոսի, օր. Ռ—ի և Քուլէասի օդնութեամբ, ճամբայ մը բացւած էր, և անոնք միացան այն շրջանին ուր պէտերը ունկնդրութիւն կուտային պատգամաւորներուն :

— «Նորին արքայական բարձրութիւնը, փառաւորեալ աշխարհակալ իպրահիմը,» ըսաւ Պարթաքաս, «կը ինդրէ ձեզմէ յանձնախումք մը որոշելու որ հասկնայ ալպաներէն, թիւրքերէն, յունարէն և ֆրանսերէն, որպէսզի իր վրանին մէջ կարող ըլլան համաձայնիլ ամէնապատւաւոր պայմաններով բերգը անձնատուր ընելու համար : Վստահ եղիք որ այս վսեմաշուք փաշան, եւրօպական քաղաքակրթութեան աշակերտ մը, որ կը հասկնայ թէ ինչպէս պէտք է պահէ

իր խոստումը, չնմանիր այն մարդոց, որոնք դուք տեսած էք մինչեւ հիմա :»

— «Մենք տգէտ ժողովուրդ ենք, ո՞վ Պարթաքաս, և ծանօթ չենք այդքան լեզուներու : Մենք փաշաներ չենք ծանչնար : Մենք միայն գիտենք թէ ինչպէս մեր ձեռքերուն մէջ բռնելու ենք սուրն ու հրացանը,» ընդմիջեց Անդրօնիկէն այս որոշ խօսքերով, որուն յաջորդեց որոտընդուստ ծափահարութիւն մը յոյներու կողմէն :

Արքատիացի աղջիկը իր նախկին դաստուին քիչ ետեղ կեցաւ : Թրասիբուլոս անոր և Քուլէասի բազուկներուն վրայ կոթնած էր : Անոնց մօտ էին օր. Ռ—, Քարլ, և Լամբրոս :

Շանթահար, Առնավուտ փաշան, ձայնը լսելուն, մեքենաբար դարձաւ և անմիջապէս ձանչցաւ Քէհեային աղջկան ձայնը ըլլալը : Միւսնոյն ատեն տեսնալով իր հակառակորդը անոր մօտ, օր. Ռ—ին, Քարլին և Լամբրոսին հետ մէկտեղ, այսինքն այն անձերը, որոնք ամէնէն աւելի ընտանի են իր անցեալ վարմունքին, իր աչքերը մթագնեց : Ամբողջ աշխարհը ուժգին կը դառնար իր շուրջը : Ան զգաց թէ հինգ ուրեականներ մահէն յարութիւն առած առաջ կը վազէին տապալելու զինքը :

— «Քանի որ դժւք չէք ընդունիր առաջարկութիւնը,» մրմիջեց ան, քրաինքը սրբելով երեսէն :

— «Բահ՛ : Փաթրասի քարտուղարը, չաքալը, որ ըսպաննեց իմ տիրուհիին հայրը,» արազակեց Լամբրոս :

— «Ի՞նչ : Ռումէլիի վալիին քափթանձի՞ն է ատ :»

— «Ետ ան մարդն է որ ջանաց մեղի խեղդել եանիայի լիձին մէջ,» աղազակեց Քարլ, ընդմիջելով օր. Ռ—ն :

— «Ես պիտի զարնեմ ան, և ապա թող կախեն զիս,» ըսաւ Լամբրոս, իր ձեռքը ատրաճանակին վրայ տանելով :

— «Կեցի՛ր,» մէջ մտաւ Թրասիբուլոս, բռնելով մեծագոռ Լամբրոսին ձեռքը : «Կեցի՛ր,» ըսաւ, և առաջացաւ գէպի առնավուտ փաշան, որ լսելով ամէն բան և աւելի շփոթւելով, կը ջանար դուրս պըծիլ : «Կը ճանչնա՞ս զիս, Պարթաքաս : Կը ճանչնա՞ս այս մանկամարդ կինը, որուն հայրն ու եղբայրը սպաննեցիր : Կը ճանչնա՞ս այս անվնաս հունդարացին, որը ջանացիր խեղդել եանիայի լիձին մէջ : Ցոյնե՛ր, այս ուրացողը, յոյնե՛ր, Փաթրասի համբաւաւոր քարտուղարն է, որ մեր ծրագիրները մատնեց լալիօթներուն և պատճառ դարձաւ միջնաբերդի պաշարումին անյաջողու-

թեանը : Այս մարդը աւաղակութիւններով, դաւաճանութիւններով փաշա եղած է, և հիմա պատգամաւոր մը : Ահա թէ ինչո՞ւ կը տառապինք, ահա թէ ինչու մենք բնաւ ազատ պիտի չըլլանք : Այսպիսի քանի մը անարդ և անարժան քրիստոնեաներ իդերև կը հանեն բոլոր միւսներուն գոհողութիւնները, և աւելի կը վսասեն մեզի քան նոյնիսկ բարբարոսներու բանակները :

«Պարոն, լաւ նայեցէք ինձի . կամ դիս ուրիշ մարդու տեղ դրած էք և կամ լուսնոտ մըն էք : Ես բնաւ քրիստոնեայ մը եղած չեմ, բնաւ Փաթրաս եղած չեմ, բացի երբ քիչ առաջ յաղթական իպրահիմ փաշային հետ յաղթականօրէն այդ քաղաքը մտանք : Ես լաւ կը հասկնամ քու միտքդ : Կ'սկսիմ տեսնալ քու ներսիդիդ :» Միւսներուն դառնալով, ըստ . «Մեզ սպաննելու պատրւակ կը փնտոէք : Յիշեցէք որ ներկայիս բազմաթիւ պէլօպօնէսցի բանտարկեալներ կան նորին բարձրութեան ձեռքերուն մէջ : Եֆէնտիններ մէկնինք : Մենք կատարեցինք մեր առաքելութեան լայնութիւնն ու խորութիւնը : Միսօլունկիի ժողովուրդը յօժար չեն անձնատուր ըլլալու պայմանները պահելու : Սակայն իմ պարտականութիւնս կը սեպեմ զգուշացնել ձեզ, յոյներ, թէ նորին բարձրութիւնը ուխտած է, եթէ չընդունիք իր առաջարկութիւնները, ձեզ բոլորդ ալ սուրէ անցընել : Ան ամբողջ Միսօլունկին մոխիրի պիտի վերածէ, բացի լորտ Պայրընի տունէն, որ ան պատիրած է մեր քաջ զինորներուն խնայել՝ քաղաքակրթութեան սիրուն համար, ձիւդ ինչպէս Մեծն Ալէքսանդր ժամանակին խնայեց թէրէի մէջ Պինդարոսի տունը : Վեհանձն պատգամաւորներ . վերադառնանք : Ես որոշած եմ այլես խօսակցութիւնը չերկարել ապստամբներուն հետ :» Խօսեցաւ գոռող արժանապատւութեան մը ձեերով, և ոտքը վերցուց մեկնելու :

Այն ատեն յոյներուն մէջ գոռում գոչում մը բարձրացաւ, ոմանք ըսին թէ քաղաքավարի կերպով մերժելու էին իպրահիմին տառաջարկը, և ոչ թէ յարձակէին և անպատւէին իր գեսպանները, որոնք խաղաղութեան դրօշի մը տակ եկած էին : Ազմուկի միջոցին մինչդեռ ոչ ոք իրարու ուշադրութիւն կը դարձնէր, Լամբրոս ըստ . «Դուք, տկարամիտներ : Այդ շունը կողոպտեց և կը պահէ իր կողոպուտները, բայց դուք կը խնամէք զինքը, և դուք չէք լսեր այս տիկիններուն և պատրիարքի քեռորդուն : Կեցի՛ր, աղտոտ

պաննած : Կեցի՛ր :» Անոր բերանը փրփրեցաւ, և հրմշտկելով բազմութեան մէջէն, թողուց ընդունելութեան սենեակը :

— «Փաթրասէն զինւոր կամ խմբապետ չկա՞յ հոս,» աղաղակեց Անդրօնիկէն : Այդ այն մարդն է որ հայրս ու եղբայրս սպաննեց : Յոյնե՛ր, այդ է համբաւաւոր Պարթաքամը :

— «Տիկին,» աղաղակեց Պարթաքաս, բարկութեամբ, «Դուն միենոյն լուսնոտութեան յիմարանոցին արժանի ես ինչպէս այդ կաղ մարդը : Ես կ'ընդունիմ թէ շատ մը հայրեր ու մայրեր սպաննեած են, բայց պատերազմի մէջ : Դուք սպաններ էք, մենք ալ սպաններ ենք : Ես յանցանք չունիմ» : Գունատ, դողդոջուն, բայց ծածկելով իր հոգիին ահարկու զգացմունքները արժանապատւութիւնով մը, դուրս գնաց, շւարած թողլով հոն հաւաքւած մարդիկը :

Լամբրոս կը մտածէր յախուռն ու յիմար ծրագիր մը մասին : Մենք գիտենք թէ որքան նւիրւած էր ան իր տիրուհին : Ան լաւ ծանօթ էր անոր պատմութեան, և տառապանքներուն, որոնց սկզբնական պատճառը Պարթաքասն էր : Ան գիտէր թէ ինչպէս Պարթաքաս փորձած էր ջրախեղդ ընել թրասիբուլոսն ու Քարլը եանիայի լիճին մէջ : Ամէնէն աւելի զայրացած էր ան, որ յոյն մը, քրիստոնեայ մը, քիչ թէ շատ ուսած մարդ մը, կրնար այնքան ատել ու վսասել անոնց, որոնք իրենց հայրենակիցներուն համար պատառթիւն ապահովելու գոհունակութիւնը ունէին : Լամբրոս շատ անգամ երդում ըրած էր, եթէ հանդպէր անոր, կտոր կտոր ընել զայն : Իսկ գալով խաղաղութեան դրօշակին, շատ քիչ կը խորհէր ամոր վրայ : Այդ ժամանակներու պատմութիւնը լեցուն էր օրինակներով, ուր պէյքը, փաշաները, վէղիրները խաղաղութեան դրօշակներ խրկեցին, ուխտեր ըրին և երդւընցան Ղուրանին վրայ և Մուհամմէտին անունով թէ մէկ քրիստոնեայ մը իսկ պիտի չվսասեն եթէ անձնատուր ըլլան, և ապա, անձնատուր ըլլալէն անմիջապէս եաք, անդթօրէն ջարդեցին զանոնք . Ան դեռ փաստեց որ եթէ Միսօլունկին պատի, այդ պիտի ըլլայ միայն սուրով և քաջութեամբ : Եթէ, ընդհակառակը, իպրահիմին կրունկներուն տակ ինկաւ, մահը անխուսափելի էր բոլորին համար :

Ան աճապարեց ուրեմն, և պարիսպին դրսի դրան ձախ կողմը դիրք բռնեց, ուրկէ դեսպանները պիտի մեկնէին : Անոնց ձիերն ու ծառաները կ'սպասէին հոն :

Պարթաքաս սկսած էր աւելի աղատ շունչ քաշել: Քանի դրան կը մօտենար իր ուժերը կը վերադառնային: Ան սկսաւ մտածել թէ ի՞նչ միջոցով կրնար մէկ հարւածով զարնել իր բոլոր թշնամիները, որոնք խմբւած էին Միսօլունկիի մէջ:

Կրակէ նախանձը կը չարչրկէր զինքը որ վերջապէս Անդրօնիկէն գտած էր իր սսովիր: Ան կատղած էր խորհելով որ Անդրօնիկէն ամուսնացած էր այդ կաղ մարդուն հետ, և նախընտրած էր կաղը քան թէ զինքը: Կասկած շունէր այլես թէ անոնք ամուսնացած էին, և թէ Թրասիբուլոս գրաւած էր Սրբատիայի գեղեցկատեսիլ աղջիկը, իր միակ կուռքը, իր կեանքի հրայրքը, իր քրիստոնէութենէ մահմէտականութեան դարձին պատճառը:

Անխօս, վհատած կ'աճապարէր արագ արագ դուրս երթալ, երբ իր աչքերը հանդպեցան կամբոսին, որ դէպի ինք կ'առաջանար: Արմաթօլիին կատաղի նայւածքը և ձեռքը իր սուրբին վրայ ըլլալը չվրիպեցաւ Պարթաքասի սուր ուշադրութենէն:

Պարթաքաս կանգ առաւ վայրկեան մը, և գլխով նշան ըրաւ ծառաներուն մօտենալու:

Լամբրոս կայծակի պէս առաջ նետւեցաւ և պարպեց ատրճանակը Պարթաքասին, աղաղակելով, «Գող, անարդ շո՛ւն: Վարժապետ, ուղեցիր փաշա<sup>®</sup> ըլլալ: ա՛ռ հիմա:»

Վերջինը ճիչ մը արձակեց, և հետեւել խօսքերը արտասանեց, «Ես լմնցայ,» և ինկաւ գետին:

Միւս դեսպանները, սարսափիած, վազեցին պարիսպներէն դուրս և փախան, կանգ առին միայն իրենց ձիերը հեծնելու համար, և ապա սկսան փախիլ:

Միայն երկու կամ երեք արաբներ մնացին վիրաւորւած մարդուն օգնելու: Անոնք նկատեցին որ յօյները իրենք ալ կը տրտնջային կամբոսի ընթացքին դէմ, որը բռնեցին և հսկողութեան տակ դրին: Բարեբախտաբար կամ դժբախտաբար, գնդակը թիւրք պատգամաւորին միայն թեւը մտած էր, և խորտակած էր ճիշդ ճեռքին վերեր: Սակայն այնքան վախկոտ վտանգի մէջ, որքան անգութ ոճրագործութեան մէջ, Պարթաքաս ինկած էր գետին, լալով, ողբալով, թողութիւն աղերսելով իրմէն վնասւողներէն: Ան կարծեց թէ իր վերջին վայրկեանները եկած էին:

Պահականոցի սպանները առաջարկեցին տանել զինքը մօտակայ սենեակներէն մէկը, և անմիջապէս մարդ խրկել

տքթ. Փ—ի ետևէն, բայց Պարթաքասն ու իր սպասաւորները պնդեցին անմիջապէս վերադառնալ թիւրք բանակը, եւրօպացի վիրաբուժներու խնամքին յանձնւելու, Միսօլունկիի բնակիչները հոն խոնւելէ առաջ:

Իպրահիմ կատղած պահանջեց պաշարւողներէն այն մարդը որ յանցաւոր է այս փորձին մէջ, և սպասնացաւ որ եթէ չյանձնէին զայն, իրենց պատնէներուն դիմաց պիտի եթէ չյանձնէին զարիւր պէտօնքոցի բանտարկեալներ, ամէկալիսէր երկու հարիւր պէտօնքոցի բանտարկեալներ, ամէնաերեւելի ընտանիքները, որոնք իրեւ պատանդ բերած էր հետը Մօրէայի յաղթւած քաղաքներէն:

Իզուր թրասիբուլուն ու Քուլէասը ջանացին ազատել Լամբրոս իր կացութենէն:

Ծերունի արմաթօլը ինքը պնդեց իպրահիմին երթալունէնց որ լսեց թէ հարիւր հայրենակիցներու կեանքը վտանգի մէջ է:

Լամբրոսը յանձնւեցաւ ուրեմն, այն երդումի համաձայնութեամբ, որ եթէ Առնավուտ փաշան, որուն միայն թեւը վիրաւորւած էր, ապրէր, պիտի չսպաննէին. Հակաթեւը վիրաւորւած էր, ապրէր, պիտի ենթարկեէր մահւան պատիժին: ռակ դէպին միայն պիտի ենթարկեէր մահւան պատիժին:

Թ. Գլուխ

Ա. Բ ե ա ն Ո ւ խ . ա ր ը

Առնավուտ փաշայի վրանը կը կանգնէր Ափրիկեան ընդհանուր հրամանատարի վրանին կից: Պարթաքաս նստածէր տիվանի մը վրայ, որ ծածկւած էր ոսկեհուռ մետաքսուներով և պարսկական կարպէտներով: Իր թեւը կախւած էր կուրծքին վրայ գոյնզգոյն թեւկապի մը մէջ: Իր գլխուն հազւագիւտ ջրշունի մորթէն շինւած կոնաձեւ գդակ մը կար, իր ուսերէն վար կը կախւէր ալճէրեան ճերմակ պուրնուղ մը ծանր փունջերով: Զէր կարելի նաև աչքէ վրիպեցնել իր մէջքի ոսկեզօծ և աղամանդակուռ զէնքերը, և հագած կարմիր թաւշեայ հողաթափները:

Վերջերս Պարթաքաս անգայութեան աստիճան պաղարիւն եղած էր: Վտանգները որոնց մէջէն անցած էր և մահը որ այնքան յաճախ մօտեցած էր իրեն շատ փոխած էին զինքը: Իր չարակամ հոգին կարծես բնաւ չէր աճակին զինքը, բնաւ չէր գրգռեր, բնաւ չէր յուղեր:

Ան միապարեր, բնաւ չէր գրգռեր, բնաւ չէր յուղեր:

այն կը մտածէր աւելի ուժով, կը կազմէր աւելի ճարտար ծրագիրներ, և կը կատարելագործէր զանոնք աւելի մեծ զգուշութեամբ, առանց վտանգելու իր դիրքը, և առանց իր համբաւը կորսնցնելու տաճիկներուն քով։ Ան կ'երազէր օր մը Քարտինալ Ռուսիի կամ Ռիշլիէօի դերը խաղալ անոնց մէջ։

Այս էր պատճառը որ Լամբրոս, թէւ տասներեք օրէ իվեր իպրահիմի ձեռքերուն մէջն էր, դեռ ուեէ պատժի կամ քննութեան ենթարկւած չէր, ոչ իսկ խիստ բանտարկութեան։

Նոյն ամսուն տասնեչորրդ օրը, Լամբրոս շղթայակապ բերւեցաւ Վոնավուտ փաշային առջև։ Անոր երկնալուն պէս Պարթաքաս հրաման ըրաւ իր բոլոր ծառաներուն որ դուրս ելլեն։

Լամբրոս ամէն վայրկեան մահւան կ'սպասէր։ Ան կարօտցած էր իր աիրուհին, կարօտցած էր Թրասիբուլոսը, և եթէ կար բան մը որ կը վշտացնէր զինքը, այն ալ իր ամբողջ կեանքը արմաթօլիի մը պէս անցնելէն ետք չարագործի մը մահով մեռնելն էր։

— «Մի վախնար, Լամբրոս։ Մօտեցիր ինծի տղաս։ Այդ կարպետին վրայ նստէ։ Սրտովս կը ներեմ քեզ՝ ինծի ըրածիդ համար, որովհետեւ ես ալ քեզի պէս քրիստոնեայ մըն եմ,» աւելցուց վիրաւորւած փաշան արժանապատութիւնով մը և ցած ձայնով մը։

Այն փառաւոր զգեստներուն, այն ճոխ վրանին, այն բազմաթիւ պահապաններուն, այն ծանր և տպաւորիչ եղանակին հանդէպ, Լամբրոս մոռցաւ Պարթաքասը, մոռցաւ անցեալը, և զգաց թէ արդարեւ ինքը բերւած էր կարող պաշտօնեայի մը առջև։ Ան երկչուտ դարձաւ և չէր դիտեր թէ ինչպէս շարժէր։

— «Նստէ։ Թող որ ձեռքերդ արձակեմ տղաս։»

Լամբրոս բան մը մրմնջեց չփօթւած, և մեքենաբար նստաւ։

— «Քեզի ուեէ վնաս հասուցած եմ բնոււ։ Ինչո՞ւ ուղեցիր ինծի սպաննել, խեզմ մարդ։»

— «Տէր քարտուղար — ըսել կ'ուղեմ տէր փաշա, դուն իմ տիրուհիս հայրն ու եղբայրը սպաննեցիր։»

Պարթաքաս ծիծաղեցաւ, և իր սովորական խաղաղ անտարերութեամբ նորէն հարցուց, «Դուն հո՞ն էիր։ Դուն քու իսկ աշքերովդ տեսա՞ր իմ այդպիսի բան մը ընելս։»

— «Ո՞չ, էֆէնտի։ Ես այդպէս լսեցի իմ տիրուհիէս և իր նշանածէն, և ինչ որ իմ տիրուհիս կ'ըսէ . . .»

— «Իր էրիկը ըսել կ'ուղես։ Դեռ ամուսնացած չե՞ն անոնք։»

— «Արդարեւ ոչ։ Պարոն Թրասիբուլոս այնքան ամիսներ հիւանդ անկողին մէջ էր։ Կտրեցին անոր սրունդը։ Զեր Միսօլունկի գալած օրը միայն երրորդ անգամն էր որ անդուռնէն դուրս ելած էր։» Ապա Լամբրոս աւելի մանրամասնութիւններ տւաւ անոր հիւանդութեան և ուտեստի պակասութեան մասին։

Լէսպօսի կառավարիչը ան ատեն ձեռքերը ծափ գարկաւ և խորունկ ձայնով մը կանչեց թիւրքերէն, «Կէլ, կէլ,» եկուր, եկուր։

Անմիջապէս ներս մտան երկու բարձրահասակ, սև ներքինիներ, կլոր սպիացած երեսներով, կախւած շրթունքներով, ծանր ոսկի օղերով։ Անոնք կը վերաբերէին կարմիր հազնւած հապէշիստանցիններու և նուպիացիններու խումբին որոնք կ'սպասաւորէին իպրահիմին։

— «Սուրճ մը և չպուխ մը բեր պարոն Լամբրոսին,» ըստաւ ան։

Շուտով Լամբրոսին սուրճ բերին, մարգարտահիւս գաւաթով մը, և կեռասի փայտէ չպուխ մը, երեք կանգուն երկայնութեամբ, աղամանդակուռ սաթէ ծայրով։ Պարզամիտ յոյնը առաւ չպուխ մը, ծխեց, և սուրճը խմեց, բայց առանց համ զգալու, բոլորովին չփօթւած էր ան։

— «Դուն ինծի 'գող' անւանեցիր, ժողովին մէջ։ Կենթադրեմ որ ըսել ուղեցիր թէ ես տիրին վկուվուլինայի ադամանդները գողցած եմ։ Այդ ամբաստանութիւնը միւս զրպարտութիւններուն պէս, հիմք չունի։ Այդ աղամանդները Խուրչիտ փաշայի կիններուն կը պատկանէին։ Երբ ձեզմէ մեկնեցայ ուղղակի Խուրչիտին մօտ գացի։ Օր ։ Ռ— իմ վկաս է, որովհետեւ ան հոն գտաւ զիս։ Ես Խուրչիտին տւի իր աղամանդները և համոզեցի զինքը որ սպանիական հարիւր հազար տօլարի այդ անհուն գումարը վճարէ մեր յոյններուն իբր փրկանք իբր հարէմին, և իբր վարձատրութիւն ան քափթանձի ըրաւ զիս և յետոյ Վոնավուտ փաշա։ Ես ան մարդը չե՞մ որ ազատեցի օր ։ Ռ— ն, Քրիսը, Մարկոս Պօցարիսի Անթէլիկէն, կոստանդին Պօցարիսը և շատ մը ուրիշներ, որոնք Օմէր Պրիօնէն ուղեց անպատել և ցցի գարնել։ Ի՞մս է յանցանքը եթէ լալիօթները գացին

աշտարակը և քէհեան սպաննեցին։ Ե՞ս առաջնորդեցի զի-  
րենք, չէնէ իրենք բոնի քաշեցին տարին զիս հոն։» Սպա-  
ճայնը ցածցնելով, շարունակեց։ «Ես ուղեցի, իմ բարի  
կամբրոսս, որ այս շարունակական պատերազմը միանդամ  
ընդմիջտ դադրի։ Ես ուղեցի որ դուն քու ազատութիւնդ  
վայելես, և անմիջապէս, որովհետեւ արժանի ես, և ապա  
մենք մէկտեղ գանք, ես, Անդրօնիկէն, Թրասիրուլոսը, օր-  
ին, և բարեկամական բացատրութիւն մը ունենանք։  
Այն ատեն դուն պիտի տեսնայիր, բարեկամս կամբրոս, թէ  
որքա՞ն անմեղ եմ ես։ Ի՞նչ ահարկու անիրաւութիւն կ'ը-  
նեն անոնք ինծի, այնքան շատ և այնքան աղտոտ բաներ  
վերագրելով իմնկարագրիս։ Բայց, արդար ըլլալու համար։»  
աւելցուց ան, աւելի ցած ձայնով, «Կարգը քուկդ է հիմա  
հարցնելու թէ ինչո՞ւ փոխեցի կրօնքս, ինչո՞ւ փաշա եղայ։  
կամբրո՞ս, կամբրո՞ս։ Յոյները փալիքարիներ են, բայց ա-  
նուս են, և տասներկու քայլ հեռու չեն կրնար տեսնել։  
ինծի լսէ՛։ Հաւտայ ինծի։ Ես միայն պիտի ազատեմ Յու-  
նաստանը։ Միայն այս, և ցոյց աւաւ իր կնքամատանին,  
«կրնայ փրկել Միաօլունկին և իր ճահիճներուն մէջ խեղդել  
այս բոլոր արար խառնիճաղանձը, որ եկած է ճեղ կոտորե-  
լու։ Երբ, Աստուծոյ օգնութեամբը, կատարելագործեմ իմ  
ձեռնարկս, այն ատեն բոլոր յոյները պիտի ամչնան ինծի ը-  
րած անիրաւութիւններնուն համար։»

Բարեսիրտ կամբրոս սկսաւ երկմտիլ։ Առաջ ընաւ լաւ  
չէր ճանչցած Պարթաքասը։ Ան յափշտակւած էր անոր  
խօսելու ձեւերէն և փաստերէն։ Աւելցուր, նաև, իր տագ-  
նապալից դիրքը, իր տղիտութիւնը և պարզմտութիւնը, և  
մարդ պիտի ներէ անոր։

Պարթաքասի յունական ազատութեան և արաբներու  
կործանումի մասին խօսիլը լսելուն պէս, կամբրոս հաւտաց  
անոր, խանդավառեցաւ, և սկսաւ հոգիի զզջումով, նկա-  
րագրել Միաօլունկիի ժողովրդին որոշումը, կուիլ, բայց  
ընաւ անձնատուր չըլլալ։

— «Տղաս, կամբրոս։ Մտքէդ հանելու ես ուրիշ ամ-  
բաստանութիւն մըն ալ։ Այն է թէ ես ջանացած ըլլամ  
ջրախեղդ ընել Թրասիրուլոսն ու Քարլը եանիայի մէջ։ Ահա  
թէ ինչ պատահեցաւ։ Ես անիծեալ առնավուտ մը ունէի,  
Քարա Սէյիտ Ալի անունով մէկը, վայրենի դազան մը, կա-  
տարեալ յիմար մը։ Մարդիկ կան որոնք կրնան մէկը երե-  
սուն անդամ մատնել, և երեսուն տարբեր դրօշակներու

տակ ծառայել, առանց ուեէ մէկը սիրելու։ Կ'երեկի թէ այդ  
իրիկունը երբ Թրասիրուլոս իմ պալատս էր, այս առնավուտը  
լսեց որ մարդիկ կ'ըսէին թէ իմ հիւրս հարուստ ոռուս կոմս  
մըն է։ Որովհետեւ ինքը մոլեռանդ միւսիւլման մըն էր,  
և կ'ատէր ոռուսները, միտքը դրաւ կողոպտել զայն։ Ուստի  
ինքն ու իր ընկերը որոշեցին խեղդել տէրն ու ծառան լի-  
ճին մէջ, և ապա երթալ անոնց տունը ու գողնալ անոնց  
ստացւածքը։ Բարեբախտաբար, սակայն, Թրասիրուլոսի  
համար, Քարա Սէյիտ Ալին նոյն մարդն էր, որուն կեանքը  
փրկած էր Թրասիրուլոս Տրակացանայի մէջ, և որուն հետ  
արեան ունատ մը ունէր ան։ Դուն գիտես որ առնավուտ  
ցեղերու մէջ, կէկերը, թէկ ամէնէն չորգլուխներն են, բայց  
միշտ հաւատարիմ են իրենց արիւնի ուխտին։ Ի՞նչ կ'ընէ  
Քարա Սէյիտ Ալին։ Ինքզինք ազատելու համար իր ուխ-  
տը բոնաբարւած ըլլալու ամբաստանութենէն, ան կ'երդ-  
նու թէ ես գրգռեցի զինքը այդ ոճիրը գործելու։ Այն ա-  
տեն Թրասիրուլոս բաւական ստակ և իր մատնին կուտայ  
անոր, և անիծեալ առնավուտը գալտնի կը փախչի Եանիա-  
յէն, վախնալով թէ ես պիտի տեղեկանամ իր վարմունքը  
և պատժեմ զինքը։ Կը հարցնեմ քեզի, իմ բարի կամբրոսս,  
ես ինչո՞վ եմ յանցաւոր։ Եթէ Քարա Սէյիտ Ալին ըսէ թէ  
ես գրգռեցի զինքը, պէտք է որ պարոն Թրասիրուլոս, այն-  
քան ուսմունքով ու կրթութիւնով, հաւտայ այսպիսի թիւրք  
վարձկանի քան թէ ինծի։ Գիտե՞ս, տղաս կամբրոս, համ-  
բաւաւոր կոչովատրան, Եգիպտոսի թագուհին, սովոր էր  
ըսելու, «Ուրքան սոսկալի է երբ կեսարը ջաղջանիւի մը  
վրայ նստի,» բացատրելու համար, որովհետեւ հին յոյն ասաց-  
ւածք մըն է, և դուն լաւ չես հասկնար զայն,» ընդմիջեց  
ինքզինք ծանր ժպիտով մը, «Գէշ բան մըն է կեսարին հա-  
մար լախտի մը վրայ նստի,» Ուրիշ խօսքով, երբ ուեէ մէ-  
կը ինծի պէս բարձր դիրքի մը հասնի, ուրիշներ կը վախեն  
անկէ, և անտարակոյս կ'ամբաստաննեն զայն իր ետեէն, կը  
դաւեն և կրցածնին կ'ընեն կործանելու զայն։

Կամբրոս հիմա բերանաբաց մտիկ կ'ընէր։ Ճիշդ ինչ-  
պէս օճը կը մագնիսացնէ թռչունը, և ծառի գագաթէն վար  
իր բերանը կը սահեցնէ, այսպէս ալ Պարթաքաս միջտ  
իրեն կողմը կը քաշէր զայն։ Տարաբախտ կամբրոս չափա-  
զանց բարի էր այսպիսի սրտի մը անդունդները թափան-  
ցելու համար։

— «Ես կ'երդնում իմ հացիս վրայ, աէր քարտուղար։

ԽԵԼՔՄ Կ'ՈՐԱՆԳՈՒՅԹԱԾ ԵՄ ՆՈՐԻՆ, ՄԵՐ ՎԻԱՉԱ, ԸՍԵԼ ԿՈւՂԵՄ, ԿԵ ՄԵԽՆԵՄ ՈՐ ԴՊՈՆ ԸՄԱՃԻՄ ԱԼՔՄ ՄԱՐԴ ՀԵՄ ԲՆԱԿ : ՆԵՐԻ ԻՆՃԻ, ԷՓԻՆՄԻ, ՈՐՈՎՀԵՏԱԿ . . .»

— «ԻՆՃԻ ՄԵՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ ԿԱՆՀԵ : ԱՄ Է ԻՄ ԽԱԼԱԿԱՆ ՊԱՀՏՈՒՆ : ԻՄ ՎԻԱՉԱ ԱՆՈՒՆ ՔԻԾ մը ևս պիտի տեկ : ՀԱՐԿԱԴՐԵԱԾ ԵՄ, բարի ԼԱՄԲՐՈՍՈ, ՔԻԾ ԱՄԵԿՆ ևս պիտի ըսեմ, ‘ԹՈՂ ԱՍՏԵԱԾ ԱՎԱՀԱՊԱՆԷ ՄԵՐ ՍՈՒՂԹԱՆԻՆ ՕՐԵՐԸ’ : ՕՐԸ պիտի գայ երբ ամբողջ սրտովս պիտի աղաղակեմ, և ոչ միայն տկար շրթունքներովս, ԲԻՎԱՆԴԱԿԱՆ ԿԱՅՄՐՈՒԹԵԱՆ այդ ուրախ օրը, ‘ՇԱՏ ՏԱՐԻՆԵՐ, ո՛Վ ԿԱՅՄՐ’ : Ես, բարեկամս ԼԱՄԲՐՈՍՈ, — ԻՆՃԻ ՄՈՏԵԳԻԲ : ԻՄ ԲԱՎՈՐՈՎԻ ՎՐԱՅ ՆԸՄ-ՄԵԿ,» ըսաւ ան, շատ ցած ձայնով մը, մօտենալու նշան մը ընելով անոր :

ԱՐՄԱԹՈԼԸ ՌՈՏՔԻ ԵԼԱԿ ԱՎԱԳ ՔԲՐՈՒԻՆՔ մը զարկած վրան, ԹԵ ԻՆՉՎԵԿ ԻՐ ԱՋԱՊՈՄ Ու ԱՐԻՒՆԱՆԵՐԿ ՓՈՒՍԹԱՆԷԼԱՅՈՎ այդ գեղեցիկ տիվանին վրայ նստի, և մօտեցաւ, նախ չպուխը վար գնելով :

— «ՆՍՏԵ, ՆՍՏԵ, ԼԱՄԲՐՈՍՈ : ՔՈՒ ՀԱՊՈՒԽԴ ալ առ, տը-ՂԱՍ,» ըսաւ ՊԱՐԹԱՔԱՍ, ԿԵՂԾ ԺԱՎԻՈՎ մը, որուն ԹԱ-ՓԻՎԱՆԳԿՈՄ ՆԱՅԼԱԾՔԻՆ ԼԱՄԲՐՈՍԻՆ ոչ մէկ շարժումը վրիպեցաւ :

— «ԻՄ ԲԱՐԵԿԱՄՍ ԼԱՄԲՐՈՍՈ,» ըսաւ ան, գրեթէ անլսելի եղանակով, նստածին պէս անոր կոթնելով, «Ես ԽԱՊՐԱՀԻ-ՄԻ և ՌԵՀԻՄԻ հետ ԶՕՎԻԲՐՈՍԻ գերը պիտի խաղամ, լէտ : Ես մեծ հաճոյք կ'զգամ նախնիքներու պատմութեան մէջ : Զօ-ՎԻԲՐՈՍ իր թագաւորը Դարեհ կը սիրէր այնքան, որքան կը սիրեմ մեր ազգն ու ՅՈՒՆԱՍՏԱՆԸ : Դարեհ, ինչ որ ալ ը-րաւ անկարող եղաւ Բարեկօնը նւաճել : Ուստի ԶՕՎԻԲՐՈՍ կտրեց իր քիթն ու ականջները, իր մօրուքը գերիի մը պէս սափրեց, քերթեց իր ուսերն ու կոնակը մտրակի անդութ հարւածներով և ապա գնաց բարեկօնցիներուն, կեղծելով թէ Դարեհ այդ վիճակին ենթարկած էր զինքը, և խնդրեց բարեկօնցիներէն որ բանակ մը տան իրեն Դարեհին դէմ կուելու համար :

«ԻՆՔԸ ԿԱՐԳԱԴՐԱԾ ԷՐ Դարեհ թագաւորին հետ որ, նախ Դարեհ իր ամէնախեղմ զինւորներէն հաղար հոգի պիտի հանէր իր դէմ, որը յաղթեց, ապա երկու հաղար, որը յաղթեց նորէն : Վերջապէս բարեկօնցիները այնքան հիացան անոր որ ընդհանուր հրամանատար կարգեցին զինքը և մեր բարի ԶօՎԻԲՐՈՍը ընդհանուր հրամանատար մը եղածին

ալքս, լաւ դաս մը տւաւ բարեկօնցիներուն, Բարեկօնը մատ-նեց պարսիկներուն :»

— «Եւ դուք ալ այդ ԶօՎԻԲՐՈՍԻ պէս բան մը կը ծրա-դրէք,» աղաղակեց Լամբրոս, հիացումով մը իր պեխը ոլո-րելով :

— «Ես նոյն դրութեան մէջ եմ, հայր Լամբրոս, ինչպէս էր ԶօՎԻԲՐՈՍ : Ես թլփատւեցայ թիւրք մը ըլլալու համար : Զեռքդ մէկդի կը քաշէս : Ալ ինչ կ'ուզես : Ես ՌԵՀԻՄԻ, Խուսրէվին և Խալահիմին գրեթէ բուոր վատահութիւնը կը վայելեմ : Հիմա քեզի պէտք ունիմ, Լամբրոս :»

— «ԻՆՃԻ, ԷՓԻՆՄԻ :»

— «ԲԵՂԻ, աղաս, Լամբրոս : կը կասկածիս ինծմէ : ՃԸՄԱՐՏՈՒԹԻՒՆԸ խօսէ : կը կասկածիս ինծմէ :»

— «Ո՛Չ, ԷՓԻՆՄԻ : Ո՛Չ, կը հաւտամ ձեղի : Ես յիմար մը ըլլալու եմ ճշմարտութիւնը չտեսնելու համար :»

— «ԿԵՋԵՔ, ԼԱՄԲՐՈՍ : Ճուր ձեռքդ ուրեմն : Արեան ուխտ մը միանդամ ընդմիշտ, Լամբրոս :»

Քիչ մը վարանումէ ետք, Լամբրոս երկնցուց իր բազու-կը, և իր պողպատէ մատներովը այնքան ուժդին ընեց կը, և իրամաթաքասի բարակ ձեռքը, որ վերջինին աչքերը արցուն-քով լցցւեցան :

— «ԲԱԻ ԹԷ ՔԵԶԻ պէտք ունիմ : Ահա թէ ինչպէս կըր-նաս ծառայել ինծի : Դուն կընաս զիս բարեկամ ընել ԱՆԴ-ՐՈՒՆԻԿԵԲԻՆ և ԹՐԱՄԻԲՈՒԼՈՍԻՆ հետ :»

— «ՀՐԱՄԱՅԷ ԻՆՃԻ, ՀՐԱՄԱՅԷ ԻՆՃԻ, ԷՓԻՆՄԻ,» աղաղա-կեց արմաթոլը մէկէն, բոլորովին նւաճւելով այսպիսի բա-րութենէ և ազնւութենէ մը :

— «Նախ յաջողութիւնը քիչ մը դժւար պիտի գտնես, որովհետեւ գիտեմ թէ ինչ սխալ գաղափար ունին անոնք իմ մասին : Եւ սակայն ինչ որ ալ ընես, պէտք է ընես կա-րելիին չափ չուտով, եթէ կ'ուզես Միսօլունկին փրկել : Ես քեզի ըսի իմ դիրքս, և կ'աւելցնեմ թէ իմ նպատակս գը-լուի բերելու համար, ես պէտք է հոն ունենամ երկու ար-ժանի անձեր, և չեմ կընար գտնալ մէկը ԹՐԱՄԻԲՈՒԼՈՍԻՆ և ԱՆԴՐՈՒՆԻԿԵԲԻՆ աւելի բարձր : Եթէ ուրեմն մեզի բարեկամ-ներ ընես, ես կը խոստանամ որ ամիսէ մը ՅՈՒՆԱՍՏԱՆԸ ա-զատի, և դուն պիտի մեխնես խաչին դրօշը բարձրացած որ . ՍօՓիայի մինարէներուն վրայ »

— «Ես պատրաստ եմ ձեռքերս ու ոտքերս կտրաել : Բաէ ինծի թէ ինչ ընելու եմ մեր աղաղատութիւնը ձեռք բերելու

համար : Եթէ այդպիսի բան մը ընես, պարոն Պարթաքաս, մենք քեզի մեր թագաւորը կ'ընենք, և կը պաշտենք ալ :

Պարթաքաս ոտքի ելաւ և սկսաւ կամացուկ քալել սենեակին մէջ, իսկական իշխանի մը պէս, ձեռքերը ծալած իր կուրծքին վրայ : Ապա, գրպանէն դուրս քաշելով սաթէ համրիչ մը, ետ եկաւ և նստաւ : «Լոէ թէ ինչ պիտի ընես : Դուն պէտք է վերադառնաս Միոլունկի : Ըսիր թէ Անդրօնիկին ու Թրասիբուլոսը սոված են :

— «Այո, էֆէնտի, պատասխանեց Լամբրոս, որ, լուլով իր արձակումը, յուղեցաւ ուրախութենէն և գրեթէ սկսաւ դողդղալ :

— «Դուն պէտք է ետ երթառ նաւակով մը, որովհետեւ, ինչպէս ըսկի ինծի, Թրասիբուլոսին տունը ծովափին վրայ է : Ես քեզի պիտի տամ տուփ մը ուտեստ, բայց պէտք չէ անոնց ըսես թէ ես խրկեցի զայն : Ըսէ անոնց թէ առնավուտ բարեկամ մը արձակեց քեզ և այս ուտեստները տւաւ : Ամէն երեքշարթի նաւակ մը պիտի գայ, ճիշդ այսպէս տուփ մը բերելով քեզի : Բնաւ մի ըսեր անոնց թէ ես կը խրկեմ անոնք : Դուն սկսելու ես ինծի գովել, կամաց կամաց, և ըսել անոնց թէ քեզի հետ լաւ վարեցայ . թէ միշտ լաւ խօսեցայ անոնց մասին, և կրնաս աւելցնել թէ ես երդւընցայ և ապացուցի ինծի վերադրւած ամբաստանութիւններուն մէջ իմ անմեղութիւնս : Երբ կը տեսնես թէ անոնք քիչ մը ազդւեցան և թէ իրենց գաղափարները իմ մասին կ'սկսին փոխւիլ, այն ատեն պատմէ անոնց ամբողջ ճշմարտութիւնը . ըսէ անոնց թէ ես եմ որ ուտեստ կը խրկեմ իրենց, և թէ ես մէծ ծրագիր մը կատարելագործելու վրայ եմ, որով Ռէշիտի և Խարահիմի ամբողջ բանակները և իրենց նաւատորմիզը միանդամ ընդմիշտ անոնց ձեռքը պիտի կյան : Ըսէ անոնց թէ ես բուռն կերպով կը փափաքիմ իրենց հետ խօսելու : Եթէ կամենան, ես գիշեր մը գաղտնապէս Միոլունկի կը մանամ, և մենք լիուլի բացատրութիւն մը կունենանք : Առ սա համրիչը, Լամբրոս,» աւելցուց, շատ լրջօրէն : «Եւ եթէ Թրասիբուլոս հաւանի, կերակուր բերող մակուկավարին տուր աս, և հետեւել գիշեր ժամը իննին ես Միոլունկի կուգամ : Ինչ որ կ'ուզեմ մասնաւրապէս տալաւորել քու մտքիդ վրայ, այն է որ չըսես անոնց թէ ես կը խրկեմ ուտեստը, կամ իմ ծրագրիս մասին ուեէ բան չըսես, մինչև որ վստահ ըլլաս իրենց հաւանութեան : Եթէ ոչ, գիտես որ կը կործանես զիս : Եթէ այս-

տեղի թիւրքերը ամէնապատիկ բանը լսեն այդ մասին, անոնք թերես պիտի խեղղեն զիս : Հիմա գուն իմ որդեգրւած եղբայրս ես, որովհետեւ քիչ առաջ ինծի հետ արիւնի ուխտ ըրիր :

— «Մի նեղուիր, էֆէնտի : Ես ինքս ալ խորամանկ եմ, և իմ բաժինս գիտեմ : Ես քեզ պիտի չշողոքորթեմ, պարոն Պարթաքաս, բայց այս գիշեր իմ հոգիս քեզ կը սիրէ այնպէս ինչպէս օրիորդ Անդրօնիկէն :» Երբ լամբրոս, համրիչը իր ձեռքին մէջ առաւ, աւելի համոզած էր Պարթաքասի անմեղութեան վրայ քան իր իսկ գոյութեան վրայ :

Իսկապէս վարժապետին ծրագիրը սոսկալի էր և դիւրին անոր գործադրութիւնը : Ան որոշած էր աշխարհի երեսէն սրբել, մէկ ժամւան մէջ, իր բոլոր թշնամիները մէկ հարւածով, և յագեցնել իր չար սրտին ու ատելութիւնը :

Դրօշւած տուփը որ Լամբրոսին տւաւ կը պարունակէր թունալից կերակուրներ և գինիներ : Նաև տւաւ անոր շատ մը արժէքաւոր ընծաներ, ինչպէս նաև կարգ մը լաւ զէնքեր : Ան նաև հրաման ըրաւ որ երկու պահակներ ընկերանան անոր մինչև բերդին ծովային գուռուը :

### Ճ. Գլուխ

### Բարեկամէ մը

Խղճալի, գրեթէ աննկարագրելի էր այն փոփոխութիւնը որ տեղի ունեցած էր Թրասիբուլոսի տան մէջ : Անդրօնիկէն իր վերջի լուման ծախսած էր իր սիրահարին կերակուր ու անկողին գնելու համար : Իր վէրքը նորէն բացւած էր զրկանքի և անձարտար խնամքի հետեւանքով և կսպառնար վատնգաւոր ըլլալ : Սովը այնքան սաստկացած էր, որ շատ մը ուրիշ զոհերու նման, չպիտի կրնային ապրիլ եթէ Քուլէասն ու Քարլը վարպետութիւն չգործածէին և տարարախտ Մուրկօն շամբուրի մը վրայ խորովւած ուլի մը ծըպտումով չհրամցնէին : Իրենց վիշտերը աւելի ծանրացած էին Լամբրոսի դժբախտութիւններով, մանաւանդ որ ոմանք կամբաստանէին զիրենք իրեր կամբրոսը դրդողներ տաճիկ պատգամաւորին վրայ սպանութեան փորձ կատարելու համար, բացէ ի բաց ըսելով թէ միւս բնակիչները մեծապէս պիտի տուժէին, եթէ իպրահիմ գրաւէր քաղաքը :

Հարկ չկայ ակնարկելու Անդրօնիկէի զգացած վշտին, քանի որ խորհեցաւ թէ Լամբրոս իր նենդաւոր վարժապետին ձեռքին մէջն էր և յիշեց որ դէպի ինքը և Թրասիբուլոս անոր ունեցած անկեղծ անձնւիրութիւնն էր որ մղեց զինքը այդպիսի խենթ արարքի մը :

Իր ապաքինումին վրայ պատրիարքի քեռորդին մերժեց ամուսնանալ Անդրօնիկէին հետ մինչև որ պաշարումը վերջանար: Քուլէան ու Լամբրոսը խրատած և ստիպած էին անոնց որ անմիջապէս ամուսնանան: Այս էր նաև Անդրօնիկէի փափաքը: Աղջիկը կը վախնար որ նոր փոթորիկ մը նորէն բաժնէր զիրենք, կամ թէ ուեէ առերևոյթ անտարբերութիւն կրնար վիրաւորել իր սիրահարին արժանապատւութիւնը և կասկածիլ տար անոր թէ ինքը հեռացած էր իրմէն իր կաղ ըլլալուն պատճառով: Իրենց երկար նշանած մնալը անշուշտ երջանիկ վախճանի մը պիտի հասնէր, եթէ այն խորհրդաւոր վախճանը, որ մարդկային գործերու մէջ այնքան յաճախ կը յուսահատեցնէ մեր ակնկալութիւնները, չայլայլէին Թրասիբուլոսի թէ՛ առողջութիւնը և թէ՛ մտաւորական վիճակը:

Ամսուն տասնեւչորորդ օրը կարծես թէ բոլորին մահւան օրն էր: Եօթանասուն երկու ժամւան մէջ անոնցմէ ոչ ոք բան մը կերած էր: Անոնց ուժը այնքան սպառած էր որ երբ գիշերւայ մօտերը անկանոն հրացանաճդութիւններ և զանդակներ կ'զգուշացնէին թէ թիւրքերը ընդհանուր յարձակում մը գործելու վրայ էին — ոչ ոք կարող էր ոտքի ելլել և գուրս երթալ: Միաուլիսի յոյն նաւատորմիզը հասած էր: Պաշարողները օրէօր ատոր կ'սպասէին այնպէս ինչպէս հրէաները իրենց Մէսիային: Միայն յաղթութիւնը կրնար զանոնք սովէն փրկել: Առ միայն կրնար վերջ տալ ծովային պաշարման:

Ամսուն իննին Միաուլիս ուշացած էր՝ իթակէի և կլարէնցայի մէջ՝ հակառակ հովերուն պատճառով: Տասներորդին, հակառակ ալեկոծութեան, որ իր նաւերը սունկի մը պէս ասդին անդին կը տանէր, յառաջացաւ մինչև Միաուլունկիի ծոցին բերանը, ուտեսաւ և ուազմանիւթ պարպելու նըսպատակով: Նախ կռւեցաւ հինգ Փրէկաթներու դէմ, և հալած եց զանոնք: Քիչ ետք ինը ուրիշ Փրէկաթներ և երկու պրիկ, թիւնապահ նէյի, ուրացող Սէվի հրամանատարութեամբ, եկան և միացան իրարու: Հովերը աւելի սաստկացան, և ալիքները աւելի լեռնանման եղան: Ալեկոծու-

թիւնը փոթորկի փոխւեցաւ: Այդ ահռելի կռւին մէջ, բընութեան ուժերը Հիտրայի ծովակալը բաժնեցին թշնամիէն և տագնապի մէջ քշեցին զայն դէպի Սքրօֆիա կղզիները, մինչդեռ թիւրքերը դիմացի Փափազ հրւանդանը փախան:

Տասնըմէկ և տասներկուերրորդին փոթորիկը աւելի սաստկացաւ և պաշարողներու օրհասականը աւելի տագնապալից դարձաւ: Յաջորդ երկու օրերը հոգեարք և յուսահատութիւն միայն բերաւ Միաուլունկիի հերոսներուն: Անոնք հրացաններ արձակեցին, եկեղեցիներու զանդակները հնչեցուցին, լապտերներ վառեցին, և ինչ որ կրնային բարձրացուցին նշան աալու ծովակալին, որպէսզի զիրենք չլքէ: Ով որ ուժ կ'զգար իր մէջ, գնաց դէպի պատնէները և բարձրացայն քաջալերելով պատերազմողները և աղերսելով Ամէնաբարձրեալին օգնութիւնը:

Յունվարի տասնեւչորորդ օրը, այն վայրկեանին երբ այդ վսեմ քաղաքի բնակչութեան կէսէն աւելին կեանքի և մահւան մէջ կը տարուբերէր, տասներկու թիւրով անդլիական նաւակ մը երկցաւ հեռուէն: Ինչպէս նաւաբեկւածները կ'ողջունեն ազատարար նաւակ մը, նոյնպէս յոյները ողջունեցին այս նաւակը: Բոլոր բազմութիւնը միահամուռ վազեց ծովեզրը, աղաղակելով թէ ուտելիք եկած է, կամ թէ Միաուլիսը բարի լուր կը խրկէ:

Այս նաւակը կը վերաբերէր անդլիական «Թօզ» քօրվէթին, նաւապետ Ապօթի հրամանատարութեան տակ, և որ այդ պաշտօնեայէն սպաշարողներուն նամակ մը կը բերէր: Ինչիտ, Խուսրէվ և Խպրահիմ, ազատութեան այս երեք ամէնազօրաւոր հակառակորդները, պաշտօն տւած էին այս անդլիացի նաւապետին որ անմիջական և անպայման անձնատարութիւնը պահանջէ յոյներէն:

Ուշագրութեան արժանի է այն պատասխանը որ տւին այս յուսահատ մարդիկը, որոնք արկմտեան Եւրօպան կիսաբարբարոս անւանեց, զանազաներու համար թիւրքերէն, որոնք բարբարոս կոչւած են: «Ի փոխարէն այն արեան որ մենք թափեցինք, և այն սարսափներուն որ մենք կրեցինք, կը կարծենք թէ ազատութիւնը միակ համահաւասար վարձատրութիւնն է: Մենք չենք վախեր իպրահիմի յարձակումներէն: Մենք ամէնաբարձրեալին օգնութեամբը կը յուսնք իտ մղել ան, ինչպէս Խուրչիտը: Ասկէ զատ, հիմա մենք մեր յատուկ կառավարութիւնը ունինք, որուն հըրամաններուն կը հնազանդինք: Ով որ կը փափաթի բանակցիլ, պէտք է անոր դիմում ընէ:»

Մինչդեռ Ապօթը պատասխանի կ'սպասէր, իրեն ստորադաս պաշտօնեան, երկու նաւաստիներով, որոնք շալկածէին ծանր տուփ մը, ուղղւեցան Թրասիբուլոսին տունը։ Սրդէն կէսօրը անցեր էր։ Անօթութեան մէջ ուժաքամ տնեցիներու տեսքէն պաշտօնեան սարսուեցաւ։ «Ո՞րն է պարոն Թրասիբուլոսը,» հարցուց ան։

Դժբախտ երիտասարդը վերցուց իր դիակնացած դէմքը, և գլուխի շարժումով հասկցուց թէ ինքն էր։

— «Քեզի բերի այս տուփը և այս նամակը», ըստ անսաստիկ հաղալով, իր զարմանքն ու սոսկումը ծածկելու համար այդ տեսարանին հանդէալ։

Թրասիբուլոս մեքենարար առաւ նամակը, առանց դիտնալու թէ ո՛րմէ էր, կամ ի՞նչ կը պարունակէր տուփը։

— «Հաճեցէք ինձի ստացագիր մը տալ կարելիին չափ չուղով, որովհետեւ երեք վայրկեանէն աւելի չեմ կրնար մնալ հոս։»

— «Ստացագիր մը։ ո՞ւր դտնամ թուղթ, գրիչ, կամ մելան։»

Հնարամիտ պաշտօնեան պատուհաններէն մէկուն մօտեցաւ, և, կտոր մը թուղթ խղտելով անկէ, ըստ, «Ահա թուղթ։ Եթէ մելան կուղես, ահա քեզի քիչ մը,» կտոր մը ածուխ վերցնելով մարած վառարանէն։

Հիւանդ մարդուն դողդողուն ձեռքը չկրցաւ գրել ստացագիրը։ Ուստի պաշտօնեան գրեց զայն, և Թրասիբուլոս միայն իր անունին սկզբնատառերը դրաւ։ Անդլիացին յետոյ պաղարիւն կերպով բարեբախտութիւն մաղթելով, աճապարանքով մեկնեցաւ։

— «Ո՞րկէ է այդ նամակը,» փսփսաց Քուլէաս։

Թրասիբուլոսի թոյլ ձեռքերը չկրցան բանալ նամակը։

Անդրօնիկէն և օր։ Ու—ն միայն կեանքի նշաններ ցոյց կուտային, բայց անոնք ալ հազիւ հաղ գլուխնին կրնային վերցնել։

— «Ինձի տուր ատ։ Թերևս ես կրնամ բանալ,» ըստ Քարլ, որ ակրաները սեղմած հաղիւ կեանքի կառչած էր։

Նամակը այն ատեն ինկաւ Թրասիբուլոսի ձեռքերէն։ Քարլ սողաց դէպի ան, վերցուց և բացաւ, ապա տւաւ իր տիրոջ, տուփին բանալիով մէկտեղ, որ նամակի մէջն էր։

— «Այդ տուփը ուտելիք կը պարունակէ, իմ Անդրօնիկէս։ Իմ սիրանուշ Անդրօնիկէն մէջ կերջացնել։ Խօսքերը մարեցան իր ճերմակ ճմլած չուրթներուն վրայ։

— «Ուտելիք ։»

— «Ուտելիք ։»

Քուլէաս և Քարլ բարձրացուցին նոյն աղաղակը։

— «Առ բանալին տուփը բաց տուք Անդրօնիկէին։» Թրասիբուլոս խօսեցաւ սրտատրոփ և ուրախութեան արցունքներով։

Լոկ «ուտելիք» բառին հանդէալ Քարլ և Քուլէաս, նոր հոգի առին։ Իւրաքանչեւրը կը նմանէր անեղը ծովումէջ խեղդւողի մը, որ դէպի անդունդը խորասուզման վայրկեանին յանկարծ ջուրին երեսը տատանող տախտակ մը կը տեսնէ։ Նոր կեանք ստացած իր կուրծքին մէջ, նորէն կը բարձրանայ մաքառելու իր բախտին դէմ։

Երկուքն ալ դէպի տուփը գացին, բացին զայն, և, երբ մսին ու ծրաբներուն անուշահուսութիւնը հասաւ անոնց ռունդերուն, ուրախութեան աղաղակներ արձակեցին։ Ապա Քուլէաս աճապարեց քիչ մը օղի տւաւ օր։ Ու—ին։ Ընդհանուր ուրախութեան մէջ այս հոգիները, արդէն Ախերօնի հեռաւոր եղերքները ըլլալ կը թւէին, նորէն հոգեդարձ եղան։

Ժամը ութին, մոմի մը պայծառ լոյսին տակ, որուն նմանը երկու շաբաթներէ իվեր տեսած չէին, նստան ճաշակելու իսկական, կատարեալ ճաշ մը։ Գինիները Թրասիբուլոսի անկողնին մօտ դրւած էին, որովհետեւ դեռ անկարող էր սաքի ելլելու։

— «Ուտելնէս առաջ, եղբայրներ, մտիկ ընենք Լամբիքիսի նամակին։ Այդ մարդուն պէս չկայ։ Իթակիայէն կը խրկէ։ Անդրօնիկէ, կարդայ նամակը բարձրածայն։ Երկար չէ։ Կարճ է, բայց յունարէն է։»

Աղջիկը նամակը իր ձեռքերուն մէջ առաւ և կարդաց կետեալը։ —

Իթակիա, յունւար 12, 1826

« Իմ սիրելի Թրասիբուլոսս։ Ազգին պատնէշը ըլլաւ։ Են զատ, Միսօլունկին ամբողջ աշխարհի ուշադրութիւնը գրաւեց։ Յունաստանի Սէն ժան տ'Աքրն է ան, ահարկու պառաժներուն վրայ, ուր խորտակւած են սուլթանի այն։ Քան յաջորդական բանակները։ Զեր դիմադրութիւնը արժանի է Տիտաններու։ Զեր մերժումը — արդէն կարօտ և սովամահ — իպրահիմի դիւրին պայմաններուն, աւելի վեհ է քան Սպարտայի ամէնաաղնիւ օրերուն։ Փառք Յունաստանին որ այսպիսի զաւակներ ունի։ Փառք ճեղի որ նոր թւական մը բացած էք և ետ բերիք նորէն Միլդիա-

« տէսի և թէմիսթօկլէսի ժամանակները : Թրասիբուլոս ,  
« մեր յեղափոխութեան նախամարտիրոսի ստերը , բու մօ-  
« րեղբայրդ Գրիգոր պատրիարքը , որը բռնակալը կախեց , և  
« որը ապիկար ջնուտը այնքան անդթօրէն քարշ տւաւ  
« փողոցներուն մէջ , — կը պահանջէ ամէն մէկ յոյնէ իր  
« արիւնին վերջին կաթիլը թափել , բայց անձնատուր չըլ-  
« լալ : Ամօթ , երիցս ամօթ քաղաքակրթեալ աշխարհին ,  
« որ այսպիսի հերոսութիւն մը կը տեսնէ և դեռ կը վարա-  
« նի :

« իմ ամբողջ սրտովս ուզեցի բեռ մը ուտելիք խրկել  
« այդ նւիրական քաղաքը , ես պիտի ուզէի վերջին չափի-  
« կըս ծախսել ձեզի օգնելու համար , բայց եւրօպան մեղի  
« չի թոյլատրեր ոչ մէկ բան ընելու , և ես չեմ կրնար հաս-  
« կնալ թէ ինչու ամէնաբարձր տէրութիւնը այսքան թշնա-  
« մական կ'երեխ մեղի : Թէրևս ամէնակարողը որոշած է  
« աւելի անիմանալի և աւելի զարմանահար օրինակներով  
« վաւերագործել յոյն ազգի ազատութիւնը :

« Սակայն , ծանր կաշառքներով , համոզեցի այս մար-  
« դը որ քեզի բերէ այս նամակը և այս տուփը : Ատ կը  
« պարունակէ ուտելիք , քիչ մը ուզմանիւթ , քիչ մը գինի  
« և ոգելիցներ : Եթէ ճարը գտնամ քիչ մը ևս խրկելու  
« պիտի ջանամ :

« Կրէ ինծի թէ վերջապէս քու գեղանի Անդրօնիկէդ  
« հասա՞ծ է : Ըսէ թէ ինչպէս է վէրքդ , և ինչ լուր կայ  
« Միսօլունկիէն , և հրաման ըրէ ինծի ինչ բանի որ պէտք  
« ունիս : Յիշէ որ աշխարհի վրայ բարեկամ մը ունիս , որ  
« կը սիրէ և երախտապարտ է քեզի , և որ կ'աղօթէ ջերմե-  
« ռանդօրէն քու ազատումիդ համար և ամբողջ Միսօլուն-  
« կիի հերոսներուն ազատութեան համար : Մնաս բարով :

« Քեզ սիրող բարեկամդ  
« ԱԱՄԲԻԹԻՍ »

ԺԱ. ԳԼՈՒԽ

Մ բ բ ա զ ա ն Մ ի ս օ լ ո ւ ն կ ի ն

— « Օրհնեալ կամբիքիս : Դուն էիր որ ազատեցիր զիս  
Պարթաքասի զարհուրելի ձեռքերէն ,» ըստ Անդրօնիկէն :

— « Քանի՞ քանիներ մահէն ազատած է այդ մարդը Պօլ-  
սոյ մէջ : Իշխան Մուրուզիսի ամբողջ ընտանիքը , օրինակի  
համար : Կը յիշեմ որ ես ու մօրեղբայրս արշալոյսին մօտե-  
րը հանդպեցանք այդ մարդուն , խեղճ մակուկավար մը .  
Պօլսոյ բլուրներուն վրայ , երբ Պօսթանձի բանտէն կը դառ-  
նայինք : Երկու վայրադ ենիչէրիներ կը հետապնդէին  
զայն : Ո՞վ կընար երբեք երևակայել թէ միայն հինգ տար-

ւայ ժամանակամիջոցին այդ մարդը պիտի ըլլար հարուստ  
կամբիքիսը , և պիտի ազատէր մեզ այս սարսափելի սովէն ,  
որ արդէն կոտորեց այնքան կտրիմ պատերազմիկներ : Մօրեղ-  
բայրս անոր տւաւ աղամանդակուու քթախոտի տուփ մը ,  
ինչպէս նաև իր օրհնութիւնը անոր հետ մէկտեղ :

— « Զեմ ձանշնար ատ մարդը , բայց եթէ այն գովեստ-  
ներով զոր գուք կը շռայլէք անոր , սակայն կ'զգամ թէ ու-  
րիշ մէկու մը չնմանիր : Աստւած ինծի քանի մը օր ալ  
պարգեէր որ կարողանայի զայն գրկել և համբուրել և չնոր-  
հակալ ըլլալ անոր՝ կեանքս փրկած ըլլալուն համար , աւել-  
ցուց Քուլէաս ջերմապէս :

— « Պարոն կամբիքիս : Այո՛ : Պարոն կամբիքիս : Ի՞նչ  
ըսեմ քեզի , օրհնեալ սուրբ : Զաւակներ թող ունենաս , և  
թող Աստւած անոնք բոլորն ալ մեծցնէ , թող անոնք բը-  
նաւ նեղութիւն չպատճառեն քեզի , թող օրհնութիւնը  
միշտ քու տանդ վրայ ըլլայ , և թող դուն մինչև խոր ծե-  
րութիւն ապրիս , որովհետեւ միշտ պիտանի պիտի ըլլաս  
մարդկութեան ,» ըստ նաև օր . Ծ—— :

Ապա բարեպաշտօրէն օրհնութիւն մը ըսին ճաշին վը-  
րայ , և սկսան ուտել :

Երկու երեք գաւաթ գինի խմելէն ետք օր . Ծ—— և  
սկսաւ քիչ ուժ զգալ , շարունակեց խօսիլ վհատօրէն :  
« Երեք օր շարունակ միտք չունիմ դէմքիս նայելու հայելի-  
ին մէջ . Ես իմ մեղքերս պիտի խոստովանիմ : Տէր , գթա-  
ինծի : Ով որ այս Միսօլունկիէն ողջ առողջ դուրս պրծի  
շատ մը բաներ պիտի ունենայ պատմելիք : Այնպիսի մթու-  
թիւն մը եկաւ աչքերուս վրայ , որ չկրցի աեսնել , երբեմն  
չկրցի բանալ զանոնք : Շուրթներս սեցան և ակռաներս ի-  
րար կապան , և այնպէս թւեցաւ թէ մէկը աղիքներէս բըռ-  
նած կը քաշէր և թող չէր տար , և քանի քաշեց այնքան  
սիրտս գնաց : Երբ Քարլը օղին ւցաւ բերանս , կարծեցի թէ  
կենաց , արքայութեան ջուրն էր , և թէ ուրիշ կազարոս մը  
յարութիւն կ'առնէր :

— « Ո՞հ , խեղճ կամբրոս : Վայրկեան չանցնիր որ անոր  
վրայ չխորհիմ ,» ըստ Անդրօնիկէն , խորունկ համոզումով  
մը :

— « Եւ ո՞վ չի խորհիր անոր վրայ , տիկին : Լաւ է որ  
մեր մտքին մէջ երկար չունենանք զայն , ոչ աւ երեակայ-  
ենք թէ ի՞նչ պատիթէ պիտի անցնի խեղճ մարդը : »

— «Իր արարքը անշուշտ շատ գովելի չէր,» ըստ Թրամիքուլոս, «բայց . . .»

— «Կեցի՞ր: Ի՞նչ կայ հոն,» աղաղակեց Քուլէտ և վազեց դուրս:

Աղա անոնք լսեցին ծանր ժխոր մը հեռաւոր որոտումինման, և ապա ոմբակոծութիւն մը, իբր թէ կոխ մը տեղի ունենար հեռուն:

— «Երկինքը բոլորովին կարմիր է նաւահանգստին վրայ, Մարդիկ փողոցները թափեր են: Անոնք ատրճանակներ կը պարպեն և զանգակներ կը հնչեցնեն: կամ Միառւլիս կը կուի կամ իպրահիմ յարձակում գործեց Միաօլունկի վրայ,» ըստ Քուլէտ, վերադառնալով:

— «Երթանք դուրս, Քարլ: Ես քանի օրէ իվեր քալած չեմ:»

— «Դուն հոս կեցիր, Քարլ: Ես քեզի հետ կերթամ, օր. Ո—: Տեսնենք ի՞նչ կայ: Եթէ վտանգ կայ մենք ետ կուգանք և անմիջապէս ձեզի կ'ըսենք:»

Անոնք ետ եկան յաջորդ օրը: Ամրող գիշերը ամէն ոք ծովեզըն էր: Հիտրայի հրձիգ նաւը կրակի մատնած էր տաճկական արագընթաց քօրվէթ մը, որ խրեցաւ Փրօքօփանիստոփի ծանծաղուտ տեղերը, և սուրէ անցուցած էր անոր երեք հարիւր նաւաստիները: Երեք տաճկական հրձիգ նաւեր, ջանալով նմանիլ յայներուն, ոչինչ գլուխ չբերին, բայց միայն լուսաւորեցին երկինքը և Միաօլունկի բնակիչները ամբողջ գիշերը անստուգութեան մէջ պահեցին:

Միառւլիս, քսանըհինդ նաւերով, կուեցաւ երեք ժամ տաճկական նաւատորմիզին դէմ, որ վաթսունը վեց առագաստանաւերէ կը բաղկանար, յաղթեց զայն և ցրւեց, և յաջողեցաւ Միաօլունկի հանել պաշար, հրացան, պաքսիմաթ, եօթը հազար քիլօ ցորեն, և բաւականաշափ ուրիշ պաշարներ որոնք բաւական էին երկու ամիս կերակրելու բնակչութիւնը:

Ցունվարի տասնըհինդերորդ օրը ուրեմն, տօնի օր էր պաշարւողներուն համար: Ամէն ոք կը վաղէր իր բաժինը ստանալու պաշարէն, և լսելու փոխ-ծովակալ Մաքթուրին գիշերւայ կուի մասին:

Միաօլունկին աւելի զօրաւոր կերպով ոտքի կանդնեցաւ: Իր երակներուն մէջ շրջեցաւ նոր կեանք և նոր արիւն: Ան պատրաստ էր կուրծք տալ ֆրանքօ-արաբական ուումբերուն, ճիշտ ինչպէս ըրած էր բիւրաւոր առնավուտներուն, թէսա-

լացիներուն, թրակիացիներուն և ասիացիներու եաթաղան-ներուն ու թնդանօթներուն:

Այսուհետեւ մենք, հետեւելով բազմաթիւ եւրօպացի դրողներու օրինակին, կրնանք կոչել այս քաղաքը, որ կը պարունակէ լորտ Պայրընի նւիրական սիրաը և նորմանի, Քիրիաքուլիսի և Մարկոս Պօցարիսի գերեզմանները, — սըր-բավայր մը, սրբազն Միաօլունկի:

Ապրիլի սկիզբէն, եգիպտացիները երկու հրետանիներ հանեցին ծովափը, մէկը Պօցարիսի մարտկոցին դիմաց, և միւսը կը հրամայէր Սքիլա և Քէխոօվա կղզիներուն:

Միաօլունկիի բնակիչները ապրեցան Միառւլիսի բերած պաշարովը, և կարելի եղածին չափ նորոգեցին ու ամբացուցին իրենց պաշտպանութիւնները:

Օրին մէկը թրասիրուլոս նախաձաշի հրաւիրեց տօքթ. Փ—:

— «Շունդ ու կատուդ չեն երենար, Թրասիրուլոս,» նկատեց բժիշկը նախաձաշէն ետք:

— «Բանի մը օր առաջ կրոսնցուցի լանոնք: Ճիշտ որ, տօքթոր, գոհացուր հետաքրքրութիւնս: Վերջապէս, ուղեցիր փիսիփիսիս և Մուրկոս տանել:»

— «Աղնիւ ըլլալու համար, ձշմարտութիւնը պիտի ըսկեմ քեզի: Ես նախատեսեցի սովը. գիտէի քաղաքին վիճակը, և այդպիսի վճարը շատ աւելի նախընտրեցի քան դրամը: Ճշմարտութիւնն այն է, որ եթէ ես այդ կանոնին չհետեւէի, բազմաթիւ ընտանիքներ իմինիս պէս չէին կընար ողջ մնալ:»

— «Տօքթոր, կատակ չէ՞ք ըներ,» ճայն տւաւ Անդրօնիկէն:

— «Եւ սակայն, տիկին,» ընդմիջեց Քուլէտ, «վստահ եմ որ Մուրկոն և փիսիփիսին ախորժակով ձաշ մը պատրաստեցին քանի մը գժբախտներու:»

— «Անկասկած: Ես մարդիկ գիտեմ որոնք ապրած են շատ աւելի անբնական կերակուրներով,» ըստ բժիշկին կինը:

— «Պո՛ռ՛ռ՛ռ՛ռ,» աղաղակեց օր. Ո—: յանկարծ:

— «Թրանքօ-արաբական ոումբ մը,» պոռաց տօքթ. Փ—:

Դեռ դադրած չէին ծաղրելէ այս առաջին ոումբը, որ անոնցմէ քիչ հեռու ինկած էր, երբ լսեցին երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ և ապա չարունակական յաջորդութիւն մը: Միաօլունկիի տուները սարսեցան, պատուհան-

ներու շրջանակները ջախջախսեցան, գետինը դռղաց: Իպրահիմը այդ ատեն սկսած էր ումբակութիւնը, որ տեւեց անընդհատ երեք օր ու երեք դիշեր, և հերկեց քաղաքը ութը հազար ոռումբերով:

Խոնաւ մառանին մէջ ապաստանեցան անոնք: Օրեր առաջ ամէն տուն պատրաստած էր այսպիսի ծալ մը գետնին մէջ ոռումբերուն դէմ պաշտպանութեան իբրև միակ միջոցը: Հոն մնացին երեք օր: Զորրորդին, երբ այս կարկուտը դադրեցաւ, աղաղակներն ու զանգակները յայտարարեցին թէ արաբներու, պէտուիններու, առնավուտներու, թիւրքմէններու և իւրուկներու բազմալեզու խաժամուժը արդէն կը քալէր յարձակում դործելու:

— «Դո՞ւրս, տղաք, դո՞ւրս: Վճռական ժամը եկած է,» աղաղակեց Թրասիբուլոս:

— «Իմ խրատիս մտիկ ըրէ, բարեկամ, մի երթար,» ընդմիջեց Քուլէսս: «Հոս կեցիր: Դեռ հիւանդ ես դուն: Կիներուն մօտ կեցիր: Ես ու Քարլը կ'երթանք:»

— «Ո՞վ կրնայ մնալ հոս,» պատասխանեց տիսրութեամբ: «Դո՞ւրս, դո՞ւրս: Ռումբերը դադրած են:»

Մարդիկ և կիներ շտապեցին Պօցարիսի մարտկոցը, ուր մեծ բազմութիւն մը խոնուած էր:

Եգիպտացիները յարձակեցան, և մագլցեցան Պօցարիսի մարտկոցին դիմացի պատւարէն վեր, բայց սուլիացիները դուրս վազեցին, սուր իձեռին, ջարդեցին զանոնք, և փախցուցին: Իպրահիմ և Ռէշիտ նորէն հաւաքեցին իրենց բանակները, և փորձեցին երկրորդ յարձակում մը: Յոյները ական մը պայթեցուցին մեծ վնաս պատճառելով իրենց վը-րայ յարձակողներուն: Հինդ հարիւրէ աւելի զոհ սպաննեած էր: Իպրահիմին բանակը խառնիխուռան ցրւեցաւ, դէս ու դէն նետելով իրենց զէնքերը. յաղթողները յաղթականօրէն Միսօլունկի բերին գրաւեած թմբուկները և զէնքերը:

Այսպէս ժամանակակից Եգիպտոսի ախոյեանը ինքզինք գտաւ նոյն կարգին մէջ ուր Օմէր Պրիօնէն, Շքօտրա փաշան, և Ռէշիտն էին: Միսօլունկին յունական ձիպրալթարն էր: Ո'չ օտար արկածախնդիրներու ռազմագիտութիւնը, ոչ ալ յարձակելու իպրահիմի համբերատար և ուսումնառիրուած կերպը ունէ օգուտ չէին ըրած: Ան որոշեց այլես ցամաքէն յարձակում չգործել, այլ յաջորդաբար տիրանալ Միսօլունկիի առջև ցրիւ կղզիներուն: Այսպէս ան կրնար բոլորն ալ յաղթել սովով:

Քանի մը օր ետք, մինչդեռ բնակիչները դեռ կ'ուրախանային իրենց վերջի յաջողութեան վրայ, յանկարծ տարաձայնւեցաւ թէ թիւրք նաւատորմը բոց եր ու մատնւած էր: Բոլորն ալ շտապեցին ծովափի հրետանիներուն մօտ, հոն տեսան մութ ամպի նման ծուխ մը որ կը տարածւէր նաւահանգստի մուտքին մէկ ծայրէն միւսը:

— «Ծուխս է ատ և ոչ թէ կրակ,» ըսաւ մէկը:

— «Բնկեր, երբ ծուխս կայ տեղ մը, մարդ կրնայ հետեցնել թէ հոն կրակ ալ կրնայ ըլլալ,» ըսաւ ուրիշ մը:

— «Նաւ մը բռնկած ըլլալու է, բայց ես ուսէ նաւ չեմ տեսներ:»

— «Ես ալ չեմ տեսներ, բայց այդ ծուխը աւելի արագ կը շարժի ծովուն վրայ քան փոշին ողին մէջ:»

— «Նաւ չե՞ս տեսներ: Ես կը տեսնամ: Անոնք վառեակներու պէս խմբւած են ծուխին ետև:»

— «Ես կը տեսնամ, կը տեսնամ շատ նաւեր ծուխին ետև,» ըսաւ փալապեխով սուլիացի մը, որ անգլիական հեռագիտակով մը կը նայէր: «Ամենամեծ նաւը բռնկած է, կը ծխայ ան, կը վազէ և իր ետևէն կը քաշէ միւս նաւերը:»

— «Ներեցէք խմբապետ, թողէք անգամ մըն ալ ես նայիմ այդ հեռագիտակով: Ուրկէ ալ ձեռք ձգեցիք այսպիսի մրցանակ մը:»

— «Երէկ չէ առջի օրը, երբ հոն կը քալէի, Փրանսական միւսիւի մը պէս մէկուն հանդպեցայ որ այս հեռագիտակով հոս կը նայէր այդ բլուրի գագաթէն: Դուրս ցատքածիս պէս, զիս տեսաւ և աղաղակեց, 'Pardon, Captain. Pardon, Captain' (Ներեցէք, խմբապետ: Ներեցէք, խմբապետ), ըսի, հոս անանկ մարդ չկայ, և վարունդի պէս կտրեցի զայն:»

— «Տե՛ս, տե՛ս, կ'ըսեմ: Ես ինքս ալ կը տեսնեմ զանոնք, և ամպը մնացածները իրեն ետևէն կը քաշէ,» ըսաւ հեռագիտակը բռնողը:

— «Կեցի՛ր: Ինծի ալ տուր նայիմ, ընկեր: Հեռագիտակը միայն քեզի պահես:»

Մեծ աղմուկ մը բարձրացաւ փալիքարիներու մէջ, որովհետև հիմա իրենց իսկ աչքերով կը տեսնային նաւը, որ ծուխ կ'արձակէր և կը քաշէր միւսները:

Մարդուն մէկը հաւտաց որ նիքօլա, ծովուն պաշտպան սուրբը, ինքը կուգար այրելու թիւրք նաւատորմիղը: Ուրիշ մը կը խորհէր թէ Միսօլուլիս, նոր խորամանկութեամբ մը, նորէն կ'այցելէր զանոնք: Մինչդեռ բուրըն ալ անձկու-

թեան և տարակուսանքի մէջ էին, տօքթ. Մէյլը, «Greek Chronicle»-ի խմբագիրը, և շատ մը յունասէր գերմանացիներ մօտեցան և հանդարտեցուցին բարեմիտ րումէլցիները, բացատրելով թէ այս զարմանալիքը ուրիշ բան չէ բոյց եթէ այս ջուրերուն վրայ երեցած առաջին շոգենաւը:

Եգիպտական փոխարքան իսկոյն օգտաւծ է այս գիւտէն, որ բնականաբար ամէնախոր տպաւորութիւն գործեց յոյներուն վրայ:

Շոգենաւը Փաթրասէն Միոլունկի կը քաշէր տափակ յատակով ծփուն հրետանիներ: Կարճ ժամանակի մը մէջ մահիկի զօրաւոր նաւատորմիղին աւելցած էին հարիւր թեթև նաւակներ, ու ստորին նաւատորմիղ մը լանցօնիս և շալուբ կոչւած, որոնք կրնային դօրքեր տանիլ ծովուն բուլոր երեսք կողմերը:

Մենք շտապով կ'անցնինք հերոսական բայց անհաւասար կռւին վրայէն որ հիմա կը շարունակւի, ճահճոտ, ջրային դաշտերու մէջ, յոյներու և միւսիւլմաններու միջև: Վասիլատի, Տօլմա, Փօրոս և Անիթօլիքօն կղզիները Միոլունկի ծոցին մէջ, մէկ խօսքով ամէն դուռ ուր պաշար կարելի էր մացնել ծովէն, մէկիկ մէկիկ խլւած էին յոյներէն:

### ԺԲ. ԳԼՈՒԽ

#### Թ ա ն կ ա գ ի ն Տ ո ւ փ ը

Առնավուտ փաշայի հետ ունեցած խօսակցութեան յաջորդ առաւօտը կամբրոս մեկնած էր թրքական բանակէն, իրեն հետ տանելով թրասիբուլոսին և Անդրօնիկէին յատկացւած տուփը: Ուրախութենէն գրեթէ ցնորած էր ան, հաւտալով որ Առնավուտ փաշան խորունկ իմաստութիւնով մը կը գործէր, տապալելու միւսիւլման ցեղերու հզօր բանակը և ազատելու ազգը: Իր ձեռքը ունէր թանկագին համրիչը: Լսած էր որ ուրացողը պատրաստականութիւն կը յայտնէր ծպտեալ պաշարւած քաղաքը մտնելու: Բոլորովին անկարելի էր այս պարզ արմաթօլին այսպիսի կանխամտածւած ոճիրի մը խորը թափանցելու:

Անոր ճարած էր անցագիր մը Ռէշիտի առնավուտներուն մէջն անցնելու համար, որոնք բանակած էին ծովուն մօտ, ինչպէս նաև հրամանագիր մը նաւակով փոխադրելու զայն քաղաքին որ կողմը որ ուզէր երթալ:

Երկու արաբներ շալկեցին տարին տուփը մինչև ծովափը և պահապան խումբ մը ընկերացաւ անոր: Այս զինւորներու ստորադաս սպան սկսաւ հարցուփորձել Միոլունկիի կացութեան մասին, թէ կը խորհէ՞ր որ շուտով անձնատուր կ'ըլւար:

— «Որքան ատեն որ բումէլցին կաթիլ մը արիւն ունի, անձնատուր չըլլար», պատասխանեց Լամբրոս:

— «Կը հաւտամ քեզի: Ես ինքս ալ տեսայ թէ ինչ էին բումէլցիները Տրակացանայի և յետոյ Փարայի մէջ, ըստ կէկը:

— «Տրակացանա էիր դուն: Իմ էֆէնտիս ալ հոն էր: Ան դժոխքի ճանկերէն փախաւ այնպէս ինչպէս ցախսարեկ մը կատուի ճանկերէն:»

— «Ո՞վ է քու էֆէնտիդ:»

— «Գրիգոր պատրիարքի քեռորդին, պարոն Թրասիբուլում:»

Առնավուտը ձիգ մը բռնեց անոր ուսէն, և, զինւորներէն քիչ մը ետ քաշելով ըստ անոր, «Եանիա եղած էր ան: Աս այն մարդն է, որ քաֆթանձին ուզեց խեղդել Լիձին մէջ, ու ես ազատեցի զինքը:»

— «Ի՞նչ է քու անունդ:»

— «Քարա Սէյիտ Ալի, քաֆթանձիին ծառան:»

— «Դուն ինքդ ես Քարա Սէյիտ Ալին: Լսած եմ քու մասիդ, պարոն Քարա Սէյիտ Ալի:» Լամբրոս խօսքը կիսատ ձգեց և մարդուն գլուխէն մինչև ոտքերը դիտեց պաշ հետաքրքրութեամբ մը:»

— «Ինչպէս եղաւ որ թիւրք բանակին շուրջը կը թափախիս: Ի՞նչ կայ այդ տուփին մէջ որ արաբները տանին:»

— «Ես հիւր մըն էի Առնավուտ փաշայի վրանին մէջ, ըստ կամբրոս հպարտութեամբ մը: «Ճուփը ընծաներով լեցուն է որ փաշան կը խրկէ իմ տիրոջս:»

— «Հոս նայիր, ծեր հայր, ինծի հետ խաղի մի ելլեր, կ'ըսեմ: Ես Միոլունկի էի երբ դուն թողուցիր զայն քու ատրամանակդ քիչ մը շատ համարձակ գործածելուդ պատճառով: Ես գիտեմ քէհեային սպանութեան բոլոր պարգաները, ինչպէս նաև Պարթաքասի սատանութիւնը:»

— «Եւ ես աւելի լաւ բան մը գիտեմ, պարոն Քարա Սէյիտ Ալի,» ըստ կամբրոս, իր գլուխը շարժելով: Գըրպանէն հանելով Պարթաքասի համրիչը հետը սկսաւ խաղալ:

Առնավուտը իր երեսը շփեց, և երկար մտածեց: Բն-  
չաքաղյ նայւածքներ նետեց սաթէ համրիչին վրայ և կար-  
ծեց թէ լամբրոսը կամ դաւաճան մըն էր և կամ լրտես մը:

Քիչ ետք, հարցուց, «Առնավուտ փաշան իպրահիմի  
հետն է:»

— «Չե՞ս գիտեր, առանց հարցնելու:»

— «Եթէ գիտնայի, կը հարցնէ՞ի: Ես առջի օրը միայն  
եկայ Ռէշիտի փեսին հետ:»

— «Լաւ: Հիմա գիտես: Եթէ իմ խրատս կ'ուղես,  
պարոն Քարա Սէյիտ Ալի,» ըսաւ Լամբրոս, պարզ և ամ-  
բարտաւան ձեռվ մը, «Մի թողուր որ փաշային աչքերը  
վրադ իյնան, որովհետեւ...»

— «Որովհետեւ պե՞սս պիտի ածիլէ,» ընդմիջեց առնա-  
վուտը բարկութեամբ, ոլորտուն շարժում մը ընելով:

— «Ես միայն իմ գաղափարս կը յայտնեմ, ընկեր. մի  
բարկանար:»

— «Կարծե՞ս որ ես քաֆթանձին չեմ ճանչնար: Ես առ-  
նավուտ եմ, կ'ըսեմ, և ով որ ամէնէն լաւ կռւի, ես անոր  
կողմը կանցնիմ: Սրագիլը պանդոկապետին հետ չի բնա-  
կիր: Ինչպէ՞ս կրնայ առնավուտ մը համերաշխիլ եղիպ-  
տացուն կամ նենդաւոր թիւրքին հետ: Ես ալ Միսօլունկի  
պիտի երթամ քեզի հետ, և պիտի կռւիմ թրասիրուլոսին  
հետ քովքովի:»

— «Մի գար ինծի հետ, պարոն Քարա Սէյիտ Ալի, ո-  
րովհետեւ ուրիշներ պիտի խորհին թէ ես քեզ դասալիք ը-  
րի: Առնավուտ փաշան տեղեկացածին պէս կաղինի չափ  
հաւատք չընծայեր ինծի: Եթէ կ'ուղես ինքդ առանձին ե-  
կուր,» ըսաւ Լամբրոս շփոթւած:

Քարա Սէյիտ Ալին այլևս կասկած չունէր թէ ինքը  
գործ ունէր դաւաճանի մը կամ մատնիչի մը հետ: Լամբ-  
րոսին կանխազգացումը, իր պաղ և զգուշաւոր ձեւերը, իր  
համրիչին թանկագին հատիկները, և այն գաղափարը թէ  
տուփը աւելի արժէքաւոր բաներ պարունակելու է, լե-  
ցուց առնավուտի միտքը: Ծոցին շամբուտ եզերքը հասնելէն  
առաջ, իր ընկերներէն մէկուն հետ քանի մը նայւածքներ  
փոխանակեց, ինչպէս նաև քանի մը խօսք ալպաներէն, որը  
պէլօպնէսցի արմաթօլը չհասկցաւ: Նաւակը հասնելէն և  
Լամբրոսն ու տուփը նաւը դնելէն ետք, Քարա Սէյիտ Ալին  
ինքը առաւ թիերը, զեկը յանձնեց իր ընկերող, և առանց  
ուրիշ օգնականի թիավարեց դէպի ծոցին բերանը:»

Լամբրոս, առնավուտի մասին բոլորովին Առնավուտ  
փաշայի տւած տպաւորութեան տակ, սկսաւ անհանդիստ  
զգալ: «Աս չէ Միսօլունկիի ճամբան, Քարա Սէյիտ Ալի,» ըսաւ  
ան:

— «Կարծե՞ս որ Միսօլունկի կ'երթանք: Մենք Փափազ  
հրւանդանը երթալու ճամբուն վրայ ենք,» պատասխանեց  
առնավուտը ակռաները կրծտելով:

Լամբրոս զինւած էր, որովհետեւ Առնավուտ փաշան,  
ինչպէս ըսած ենք, ամբողջ զինակազմ մը տւած էր ա-  
նոր, բայց իր զէնքերը պարապ էին: Պէլօպնէսցին իսկա-  
պէս քաջ էր: Պարծենալ կամ չափազանցել չէր գիտեր,  
բայց երբ անգամ մը վտանգի մէջ իյնար կը հաւասարէր  
պատահականութեան: Իր կեանքը վէպի կը նմանէր, այն-  
քան յաճախ խուսափած էր մահւան ճիրաններէն, բայց  
այլևս երիտասարդ չէր ան, և, ձեռքձեռքի կռիւը յարմար  
չէր նկատեր այս երկու առնավուտներուն հետ:

Դեկավարը Քարա Սէյիտ Ալիի եղբայրն էր, քսան տա-  
րեկան երիտասարդ մը, գեղեցկատեսիլ, ջղուտ և եռան-  
դուն:

Լամբրոս լուռ մնաց, խորհելով թէ արդեօք գիշերւայ  
խոր լռութեան մէջ լաւագոյն է խորամանկութեամբ թէ  
բոնի ուժով խար տալ Քարա Սէյիտ Ալիի ծրագրին:

— «Եւ ի՞նչ պիտի ընենք հոն,» հարցուց ան, քիչ ետք:

— «Մենք տուփը պիտի բանանք և ինչոր կայ մէջը պի-  
տի առնենք:»

— «Ոճիր մը չէ՞ ձեզի համար առնել ինչ որ թրասիբու-  
լունի կը վերաբերի: Դուն արեան ուխտ մը ունիս անոր  
հետ: Տուփը պարոն թրասիբուլոսին կը վերաբերի:»

— Դուն կը ստես, կնքահայր: Թրասիբուլոսին չի պատ-  
կանիր ան:»

— «Որո՞նն է ուրեմն:»

— «Քուկդ է, դուն Պէլօպնէսցի,» ըսաւ ան, վայրենի  
խնդուքով մը:

Լամբրոս սկսաւ խրոխտալ, և ձեռքը ատրճանակին վը  
րայ դնել:

— «Հոս նայիր, պարոն: Դաւաճան մըն ես դուն: Թը-  
իբուլոսին չես ծառայեր դուն, կ'ըսեմ քեզի: Այդ  
տուփը Առնավուտ փաշայինն է: Բաէ ինծի, ինչպէս կար-  
գաղքեց դուրս պրծիլ փսարացիներէն: Ես ինքս ձիգ մը  
փակեցի զայն արդելարանին մէջ:»

— «Ճշմարիտ, չեմ հասկնար քեզի Քարա Սէյխտ Ալի,»  
աղաղակեց Լամբրոս :

Առնավուտը սկսաւ պատմել Փարայի մէջ Լէսպօսի կա-  
ռավարչին բոլոր փորձառութիւնները և արկածները թղե-  
նիին վրայ :

Ծերունի արմաթօլը նորէն քիչ մը թուլցած էր Պար-  
թաքասի մասին : Սակայն այն խորամանկ և մեծախօս ե-  
ղանակը որով փաշան արտայայտեց իր ծրագիրը Միսօլուն-  
կիի աղատութեան մասին, համոզեց զինքը թէ թերես առ-  
նավուտը կը ջանար այս ուղղութիւնով ձեռք բերել իր  
գաղտնիքները և մատնել Ռէշիսին, որ ինչպէս ամէն մարդ  
դիտէ, հակառակ էր իպրահիմին :

Անոնք արդէն գացած էին հեռուն դէպի Միսօլունկիի  
ծոցին բերանը : Լամբրոս, քաջամարզ զինւոր մը ցամաքին  
վրայ, բայց խեղճ նաւաստի մը, սկսաւ հիւանդանալ նաւա-  
կի շարժումներէն, և սկսաւ ամէն վայրկեան իր ուժին ըս-  
պառիլը զգալ :

Առնավուտը վար քաշեց առադաստը և թիերը մէկդի  
դրաւ : «Ես պիտի բանամ տուփը : Բսէ, ի՞նչ կայ մէջը :

— «Բնծաներ, ընծաներ պարոն Թրասիբուլոսին համար :  
Ան համաձայնեցաւ Առնավուտ փաշային հետ՝ Միսօլունկին  
մատնելու,» ըսաւ Լամբրոս, որ կարծեց թէ այդ լաւա-  
գոյն եղանակն էր ձեռք առնելու :

— «Մատնել Միսօլունկի՞ն : Դուն բացարձակապէս սուտ  
կը խօսիս : Պարոն Թրասիբուլոս ճերմակ երես ունի :»

Լամբրոս անիծեց իր բախտը որ ատրճանակները լեցուն  
չէին :

— «Մի բարկանար : Հոս նայէ,» ըսաւ Քարա Սէյխտ Ա-  
լի եղբայրը, վեր կենալով և իր երկու ատրճանակներուն  
բերանները ուղղելով պէլօպօնէսցուն կուրծքին, մինչդեռ  
եղբայրը կը ջանար տուփը բանալ :

Հուսին չկար հոն և նաւակը անտեսանելի էր, որովհե-  
տե Փրօքօփանիստոս կղզիին սե շուքին մէջն էին անոնք :

Քարա Սէյխտ Ալին իգուր ջանաց իր եաթաղանով բա-  
նալ տուփը, և սկսաւ հայհոյել բարձրաձայն :

Կղզիի պղտիկ հոսանքը կը քշէր անոնց նաւակը, երբ  
յանկարծ խոպոտ ձայներ լսեցին : Այս ձայնը լիբիացի-  
ներէն կուգար, որոնցմէ տասը հոգի, այդ ճահճուտ ծովուն  
մէջ, անգղներու պէս յարձակեցան նաւուն վրայ, գերելով  
և կապելով Լամբրոսն ու երկու առնավուտները :

Հսած ենք արդէն թէ թրքական քօրվէթ մը զարնւած  
էր այս կղզիի ժայռերուն : Անոր նաւաստիները ծովածոցի  
կէս անթափանց մութին մէջ նշմարած էին մօտեցող նա-  
ւակը, և, ենթադրելով որ պաշար կրող յոյն նաւակ մըն է,  
նաւատպետին մակոյկը ցատքելով սուսփուս մօտեցած էին,  
երբ լսեցին անոնց յունարէն խօսիլը՝ յարձակեցան :

Քարա Սէյխտ Ալին ինքինք ազատելու համար սկսաւ  
ամբաստանել Լամբրոսը իրը դաւաճան : Լամբրոս, իր  
անմեղութիւնը ապացուցանելու համար, հաստատեց, որ  
ընդհակառակը ինքը Միսօլունկին կը մատնէր Առնավուտ  
փաշային :

Քարա Սէյխտ Ալին բողոքեց, երդում ընելով որ տուփին  
մէջ կար դրամ և ուտելիք պաշարւողներուն համար :

Լամբրոս ըսաւ թէ ան ոչինչ չէր պարունակեր բայց ե-  
թէ ընծաներ Առնավուտ փաշային իր տիրոջ, և ապացու-  
ցանելու համար ըսաւ թէ կրնային դիմել վերոյիշեալ փա-  
շային և տեղեկանալ անկէ :

— «Բաց տուփը,» ըսաւ նաւակին սպան :

Տուփը բացւեցաւ, և մենք ծանօթ ենք անոր պարունա-  
կութիւններուն : Խնդալով սպան տւաւ զայն իր մարդոց, և  
հրամայեց որ Լամբրոսն ու երկու առնավուտները պահպա-  
նութեան տակ առնեին :

Լիբիացիները անյագօրէն կերան անուշահու և քաղցրա-  
համ միսերը և խմեցին Պարթաքասի ճոխ գինիները : Շու-  
տով հետեւեցաւ ահոելի տեսարան մը : Մինչդեռ Քարա  
Սէյխտ Ալին Լամբրոսի ուշագրութիւնը այդ տեսարանին  
վրայ կը հրաւիրէր և կ'ակնկալէր որ լիբիացիներու կատա-  
զութիւնը անոր գլխուն վրայ թափի, Փօլիպիս հրձիդապե-  
տը բարեբախտաբար վրայ հասաւ և լրացուց ողբերդու-  
թիւնը՝ կրակի մատնելով Քօրվէթը :

Ի՞նչ եղաւ հետեւութիւնը մենք արդէն գիտենք : Հիտ-  
րիացիները գերի բռնելով կենդանի մնացողները, մօտաւո-  
րապէս թւով երեք հարիւր, բոլորն ալ սուրէ անցուցին :  
Լամբրոսն ու երկու առնավուտները իրենց նաւուն մէջ ա-  
ռին :

Ծերունի արմաթօլը հիմա պարզապէս տեսաւ Պարթա-  
քասի դժոխային դաւը : Զգաց ան թէ նախախնամութիւնը  
խրկած էր Քարա Սէյխտ Ալին ու իր եղբայրը աղատելու  
Թրասիբուլոսն ու Անդրօնիկէն անխուսափելի մահէն : Խնդ-  
րեց որ անոնց կեանքին խնայեն : Իր խնդրանքին վրայ հիտ-

բիացիները չսպաննեցին զանոնք :

Մենք գիտենք որ քիչ ետք հրձիդ նաւերը լուսաւորեցին ծոցը և թէ յոյները երկրորդ օրը յաղթած ըլլալով թիւրք նաւատորմը և վերստին պարենաւորած ըլլալով Միսոլունկին, նորէն վերադարձան Հիտրա :

Գրեթէ վեց ամիս ետք Լամբրոս ազատ թողւած էր, որ ճամբայ ելաւ ծովու վրայով Միսոլունկի երթալու, որով հետեւ տեսաւ, որ ցամաքէն անկարելի էր հոն հասնի : Քարա Սէյխտ Ալին նոյն ատեն փոխանակւած էր քանի մը յոյն նաւաստիներու հետ, որ այդ ատեն գերի էին Եգիպտական փոխ-ծովակալի դրօշակիր նաւուն վրայ :

Վերջապէս արմաթօլը Վասիլատիին, Տօլմային, Փօրօսին և Անատօլիքօնին իպրահիմին ձեռքը իյնալէն ետք, հասաւ Միսոլունկի խորշը :

Շատ մը վտանգներէ և դժւարութիւններէ ետք, Քլէիսօվա կղզին ոտք կոխեց :

Ժ.Գ. Գլուխ

### Ք լ է ի ս օ վ ա յ ի Կ ո ի ւ ը

Քլէիսօվա կղզին կը գտնւի Միսոլունկիին հարաւակողմը մօտաւորապէս կէս մղոն հեռու : Տրամագիծը մէկ ու կէս մղոնէն աւելի չէ : Աւազուտ է ան, ծածկւած ծովային խոտերով, զուրկ ժայռերէ, և ծովու մակերեւոյթէն ալ երկու կանգունէ աւելի չի բարձրանար :

Կղզիին վրայ ուշադրութեան արժանի միակ չէնքը Սբ. Երրորդութեան վանքն էր, որ յոյները ամրացուցած էին չորս մանր թնդանօթներով : Պահակազօրքը կը բաղկանար հարիւր երեսուն րումէլցիներէ, Քիցու Ցալէլասի հրամանատարութեան տակ :

Այն նաւը որ Լամբրոսը ցամաք հանեց Միսոլունկի պաշար տանելու ճամբուն վրայ էր : Ցորեկի լոյսը, սակայն երկցուց թշնամիի բազմաթիւ ծփուն հրետանիները և լանցօնիները, և այսպէս ետ դարձաւ նորէն կղզին քիչ մը պաշար հանելէ ետք :

— «Ի՞նչ լուր կայ, եղբայր,» հարցուց պելօպօնէսցին :

— «Դէշ լուր, հայր : Ուրկէ կուգաս :»

— «Հիտրայէն, ուր կը գտնւի մեծ Միսուլիսը : Մեր անիծեալ կառավարութիւնը չի գիտեր թէ ինչպէ՞ս Միսո-

լունկիէն դուրս հանելու է կիներն ու մանուկները, ոչ ալ թէ ինչպէս մեղի օգնելու է : Լուր չունի ան : Այսպիսի մեծ փալիքարիներու համար չի նեղւիր ան : Ի՞նչ կ'ընեն այդ գրագէտները : Թող գրողը տանի անոնք բոլորն ալ :»

— «Ազգը բնաւ չ'աղատիր այս կերպով : Մարդիկ իրար կ'սպաննեն իրը թէ փաշաները տարածւած չըլլային ամէն տեղ,» ըսաւ ուրիշ մը :

— «Միառվալիս անպատճառ կուգայ : Մենք զայն թողուցինք Յօնիական կղզիներուն մօտ,» ըսաւ Լամբրոս :

— «Իրա՞ւ կ'ըսես :

— «Հացս վկայ, եղբայր : Գիտե՞ս թէ ինչ փոթորիկ մը կայ ծովուն վրայ : Մեր նաւուն հոս հասնիլը հրաշք մըն է :»

— «Եթէ Մարկոս Պօցարիսը կամ Օտիսևը հոս ըլլար հիմա տասն անգամ քշած էր իպրահիմի բանակը : Ի՞նչ կ'ընէ Քարայիսքաքիսը լեռներուն վրայ, և ինչո՞ւ վար չի գար : Արարներուն վրայ յարձակելու է դուրսէն, և ոչ թէ Միսոլունկիի մէջէն,» ըսաւ Քիցու Ցալէլաս :

Այս մարդը, որ սեռած էր համբաւաւոր Ֆօթօսէն և Լամբրոս Ցալէլասէն, այն ատեն Ցունաստանի մնացած ամէնաքաջ առաջնորդներէն մէկն էր : Կարձահասակ, կլոր դէմքով, լուրջ և քաջ, տիպար սուլիացի մըն էր ան, զուրկ ուսմունքէ, քիչ ձեռներէցութեամբ կամ հեռատեսութեամբ այլ միայն պատւական զինւոր մը :

Վաղորդեան լոյսը սկսած էր սոկեզօծէլ այս նոր Թրօյի ծովակը, և կարմրցնել գնդակներէն պատուած և ումբակործան առաստաղները, երբ երկու հազար հինգ հարիւր ընտիր զինւորներ, բազմալեզու միւսիւլման բանակէն, կարելի եղաւ տեսնել գիմացի ափէն թիւրք նաւերուն մէջ խոնւիլը և դէպի Քլէիսօվայի աննշան կղզին առաջանալը : Նոյնպէս երեք հազար զինւորներու ուրիշ մարմին մը քաշւեցան ափին վրայ և ուղղեցան դէպի մօտակայ տարբեր կղզիակներ, նպատակ ունենալով ծանծաղուտ և աւազուտ տեղերէն անցնելով օգնութեան երթալ իրենց ծփուն հրետանիներուն :

— «Իպրահիմը այս բոլոր զինւորները մեղի՞ համար կը պատրաստէ :»

— «Մեղի համար, փալիքարիներս,» պատասխանեց սուլիացին, լուրջ ժպիտով մը : «Զեզ հոս կ'ուզեմ : Մենք կայուն ջուրին մէջ պէտք է յարձակում տանք անոնց, մեղուի պէս կղզիի վրայ դեռ չտարածւած :

— « Խիստ շատ զինւորներ կան, խմբապետ, բոլորն աւ սուխներով :

— «Եւ չե՞ս սիրեր երբ մենք պիտի ջախջախնք դանոնք և ազատենք Միսօլունկին : Նե՞րս, նե՞րս վանքին մէջ,» աղաղակեց ծավէլաս որոտագոռ :

Քլէխօվայի յոյները փակւեցան սուրբ երրորդութեան վանքին մէջ : Իւրաքանչիւրը նշան առաւ ծակերէն, իրենց արծւի աչքերը սկեռելով մօտեցող ծփուն մարտկոցներուն : Իւրաքանչիւր զինւորի ականջը, հնազանդ ծավէլասի շըրթունքներուն, անկէ բառի մը կ'սպասէր, բլթակը սեղմել առաջ :

Վանքի պատերուն երկայնքը տիրող լոռութիւնը առաջ եկած չէր անհամբերութենէ կամ երկիւդէ : Հոն փակւող մարդիկը վարժ պատերազմիկներ էին : Սնոնք կը հասկնային միւսիւլմաններուն շարժումները այնպէս ինչպէս դայեակը կը հասկնայ և կը պատրաստւի իր մանկան հանդամանքներուն : Սնոնք հանդարտօրէն սպասեցին ճիշդ ինչպէս որսորդը կ'սպասէ տատրակներուն թառելուն :

Ծփուն մարտկոցները սկսան կրակ ընել, որպէսզի ծուխը կարող ըլլայ ծածկել մարտկոցին ցամաք ելլալը : Ուշիտ ինքը այս թնդանօթներուն գլուխն անցաւ :

— «Թող մարդ չկրակէ դեռ, ժամանակը չէ : Թողքիչ մը ևս մօտենան մեր ծակերուն,» ըստ ծավէլաս, վանքին մէկ ծայրէն միւսը վազելով :

Ժամ մը ետք, նաւէն ելլող բանակը և մայր ցամաքին արաբները, նեղոսի երկալենցաղ արարածներուն պէս, մինչև ծունկերը ջուրին մէջ, շարժեցան դէպի կղզին, յիտուն մահիկ դրօշակներով :

— «Հիմա սկսեցէք եղբայրներ,» աղաղակեց սուլիացի պետք, երբ թիւրքերը հազիւ քարընկէց մը հեռու էին :

Այն ատեն սկսաւ այնպիսի մահացու հրացանաձգութիւն մը սուրբ երրորդութեան վանքէն, որ կարմրցուց հողն ու կղզիին պարիսպները, միայն քսան քայլ հեռուն գտնւած ամբոխին արիւնով : Սնոնք որ գնդակներէն պրծելով հասան պատնէշներուն տակը, անոնք ալ ինկան յոյներու ետթաղաններէն :

Կոիւը երկու ժամ տեսց : Արեգակը սկսած էր մագրլցիւ Արաքինթոսի բարձունքները, երբ թշւառ, ուժասպառ արաբները այլևս անկարող էին յառաջանալու : Այն լուրը թէ Ուշիտ վիրաւորւած է, արագօրէն տարածւեցաւ անոնց

շարքերուն մէջ : Յարձակումը կրկնեցաւ երկու, երեք, չորս անգամ, և միշտ ընդունայն և աւելի մեծ ջարդով ետ մղւեցան :

— «Զէ՞ք կրնար յաղթել բուռ մը մարդոց,» ճշեց իպրահիմ, կատղած : «Ամօթ : Դուք ոտնակոխ ըրիք սուլթանին պատիւը : Ես ինքս ձեր գլուխը պիտի անցնիմ : Եթէ այդ վանքը չգրաւէք, ձեզ բոլորդ ալ սուրէ պիտի անցընեմ : »

— «Ուշիտ վ-վ-վիրա-ւ-ւ-ւորւած է,» թոթովեց Առնավուա փաշան :

— «Ուրեմն գուն ու չիւսէյինը յարձակումին գլուխը անցէք : Ի՞նչ բանի կ'սպասէք : Այդ վանքը պէտք է առնի, եթէ ոչ ձեր գլուխը ուսերնուդ վրայ աշքիս մի երեաք :

— «Լաւ է որ յարձակումը գիշեր ատեն գործենք, ոչ թէ ցերեկին, փիփառ չշաս : »

— «Գիշե՛ր : Ժամւայ մը մէջ պէտք է առնեմ այդ վանքը,» աղաղակեց իպրահիմ, կատաղութենէն ոտքը գետնին զարնելով : Իր կարմիր երեսը ծիրանեգոյն եղաւ, և իր դամասկեան սուրբ շարժեց օդին մէջ, աւելի սարսուռ ազդելով իր հետեղորդներուն մէջ, քան թշնամուն գնդակները :

— «Յառա՞ջ, յառա՞ջ, Առնավուա փաշա,» աղաղակեց չիւսէյին պէյը, իպրահիմին փեսան որ կը հաւաքէր արարները նոր յարձակումի մը համար :

— «Յառա առա՞ջ : Արիութ-թ-թիւն,» կմկմաց Առնավուա փաշան, որ ինքզինք գտնալով իպրահիմի սուրին և թէխօվայի գնդակներուն մէջ, խորհեցաւ թէ երկուքէն վերջինը աւելի նւազ վտանգաւոր էր :

Ապա անցաւ երկու արաբներու ետև, և հոգ տանելով միշտ անոնց պաշտպանութեան տակ պահարախիլ, գոցեց իր աչքերը, քաշեց իր գդակը յօնքերուն վրայ, և սկսաւ իր լեզուն շարժել և անկապ բառեր արտասանել բարձրածայն իրը թէ կը չանար քաջալերել իր զօրքերը : Նաև իր սուրբ հանեց և մեքենաբար շարժեց աջ ու ձախ, իր սրտի բարխումներուն պէս անորոշ շարժումներով :

Իպրահիմ ճշաց, սպառնացաւ, ծեծեց վերջապահին ըսպաները, որ իրենց զօրքերը շարժման մէջ դնեն : Այս անգամ արաբները յարձակեցան կղզիին վրայ աւելի մոլեգին վճռականութիւնով մը : Տափակ յատակով նաւատորմիզը,

թնդանօթներով օգնեց, թմբուկները զարկաւ, և յարձակումը աւելի մահաբեր էր:

Պարթաքաս տեսաւ Հիւսէյին պէյը, թերեւ իպրահիմի բանակին ամէնալաւ հրամանատարը, իր մօտ սպաննեւած, այն ատեն կորսնցուց իր խելքը:

Ավրիկեան կանոնաւոր գօրքերը առաջ մղւեցան: Խումբերով սուռու կը վաղէին ջուրին մէջ, իւրաքանչիւրը ջանալով ինքը կղզին ելլալ առաջ, և միւնոյն ատեն վանքին մէջ փակւած յոյներու գնդակները խոտի պէս կը քաղէին զանոնք:

Առնավուտ փաշան օգուտ քաղեց ընդհանուր շփոթութենէն, ցատքեց ջուրը, ծփուն թնդանօթներէն մէկուն դեկը բռնեց, որ խրած էր աւազին վրայ: Անոր ետեւ պահւըտած, աղօթեց անվաս դուրս դալու ներկայ վտանգէն, և երդում ըրաւ որ այն ատեն իբրև պարզ անհատ մը եւրօպական քաղաք մը պիտի երթար:

Սրեգակը նոր մարը կը մտնէր: Ճախնային գետնին մակերեսոյթը ներկւած էր արիւնով և ծածկւած էր դիակներով: Յանկարծ ողբակոծ «ամա՞ն» ը յաջորդեց արաբներու սպառնական աղաղակներուն, Դարձուցին իրենց կը ռնակները, և, ուշադրութիւն չդարձնելով իրենց սպաներուն, արագաբար ծովը թափեցան նաւերու կողմէն աղատւելու յոյսով:

Այն ատեն Պարթաքաս ձէթի տակառի մը մէջէն թըրջւած մուկի մը պէս դուրս եկաւ և մագլցեցաւ ծփուն մարտկոցին վրայ, ուր արդէն եօթանասուն ուրիշ փախըստականներ բարձրացած էին: Այս նաւակը, ինչպէս ըսած ենք առաջ, արդէն գետինը խրւած էր, և փախստականներու ծանրութիւնը աւելի խորը խրեց զայն տիղմին մէջ:

Փախուստի և խառնաշփոթութեան մէջ Յավէլասն ու իր փալիքարիները վանքէն դուրս խուժեցին դէպի ծովափը միւսիլմաններու նահանջը կտրելու համար: Արդէն եօթը ծփուն թնդանօթներ խրւած էին աւազներու մէջ, և յոյները ցրեցան եօթը տարբեր ուղղութիւնով:

Լամբրոս, կարծես հրաշքով, ինքզինք գտաւ Առնավուտ փաշային դիմաց: Այդ թնդանօթին վրայ գտնւած եղիստացիները, իրենց առաջնորդին սպառնալից և ողբագին վիճակը տեսածնուն պէս, ցատքեցին ջուրը և ջանացին տիղմէն դուրս քաշել:

«Զարկէ՛ք զայն, կ'ըսեմ: 0՝, այդ չունը, աղաղա-

կեց արմաթօլը, կատղած, և վայրկեանի մը մէջ պարպեց իր ատրճանակը, որուն գնդակներով վար գլորեց երկու մարդ մարտկոցին վրայէն: «0՝, այդ շանը համար...»

— «Գուլխոդ չթացնե՞մ, փաշա է ֆէնտի,» հարցուց եղիպտացիներէն մէկը Պարթաքասին, տեսնալով որ միայն երկու երեք մարդ կայ մարտկոցին վրայ, և թէ բնականաբար գերի պիտի բռնւի:

— «Ո-ո-ո՞չ: Անոնք ինձի պիտի չսպ-պ-պան-ն-նեն: Մ մ-մի փ-փ փաշա կ կ-կանչ-չ-չերփինծի:»

— «Աւելի լաւ է սպաննեխիս քան թէ անձնատուր ըլլաս:» Ավրիկեցին իր խոսքը դեռ չվերջացուցած յոյները նաւուն վրայ էին: Պարթաքաս բռնւեցաւ: Միւս վեց ծըփուն մարտկոցներն ալ նոյնական յաղթողներու ձեռքը անցան, ինչպէս նաև անթիւ մանր զէնքեր և հազար երկու հարիւր սուրիններ:

Յոյները յոդնած էին, սեցած վառօդի ծուխով, արիւնաներկ, անօթի, գրգռւած և կատաղի, կրկէսէ դարձող ըմբշամարտիկներու պէս: Իրենց մօտ ինկած էին երեսունեւն հինգ անանուն հերոսներ, թերմօպիլէի երեք հարիւրին նման, և գրեթէ նոյնքան ալ վիրաւորներ կային հոն:

Իպրահիմ, իր սիրելի Հիւսէյին պէյի համար ողբալէն զատ, ցաւ զգաց հազար հինգ հարիւր կամ երկու հազար իր ամէնալաւ զինուրներուն, և իր ամէնահաւատարիմ ֆըրանքօ-արաբական սպաններուն համար: Անոնց դիսկները գօտի մը կը ձեւացնէին որ կը ծփար Քլէխսօվայի չուրջը:

Զայրագին դէմքով մը, եղիպտական ընդհանուր համանատարը քաշւեցաւ իր չքեղ վրանը, վշտի և անզգայութեան որս մը դարձած: Ան որոշեց ապագային հետեկի իրեն հետ եղաղ եւրօպացիներու խրատին, և այլևս յարձակումի չձեռնարկել, ո՛չ ծովով ո՛չ ցամաքով, այլ պաշարել յոյները ամէն կողմէ և ստիպել զանոնք անձնատուր ըլլաւ կամ մեռնիլ սովէն:

ԺԴ. ԳԼՈՒԽ

Ա. Ն Ա Ս Ա Մ Ը Ը

Ան որ անձանօթ է Միսոլունկիի վերջին օրերուն չի կրնար պատշաճօրէն բաղդատել հին և նոր Յունաստանը: Երբ ազգերը չափելու ըլլան հոգիին բարձրութիւնը և անձնագոհութիւնը այն հերոսներուն, որոնք կը վիճին անմա-

հութեան աթոռները, այս ամբողջ քաղաքը պիտի ներկայանայ մասնաւոր նկարագիրներով. որոնց առջև լուսաւորւած Եւրօպան պէտք է խոնարհի, և պիտի ցաւի որ այսքան տաեն այնքան քիչ ծանօթացած է անոնց կատարած գործերուն:

Անոնք որ մաս ունեցած են մեծ կորուներու մէջ, անոնք ամէնալաւ դատաւորներն են քաջութեան և վտանգին: Այս տեսակ մարդիկ կրնան իրաւամբ զարմանալ այս քաղաքին, որ չորս տարւայ շրջանին մէջ չորս վճռական պաշարումներու տոկաց, ետ մղեց տասը տարբեր յարձակումներ, և երկու հարիւր հազար ոռումբէն աւելի ստացաւ: Մենք ականատես պիտի ըլլանք իր անոր վերջի հոգեարքին մէջ:

Մահատիպ անդորրութիւն մը կը տիրէր Միասլունկիի մէջ երբ Լամբրոս մտաւ հոն իր հետ ունենալով Պարթաքասը իբր գերի: Խիստ մութէ էր: Կիսաւեր փողոցներէն անցնելով անոնք լսեցին անօթութենէ և ծարաւէ մահամերձ մարդիկ: Անոնք լսեցին նաև հրացաններու ձայնը այն մարդոց որոնք կորսային ջրմուկ, աքիս, լէշակէր ագռաւներ և ուրիշ գիշակէր թոշուններ: Ոչ մէկ ընտանի կենդանի կարելի էր գտնել քաղաքին մէջ: Ուզու, էշ, ձի, շուն, կատու, վայրենի բաղ, ծովային թոշուն, ձկնկու թոշուն, ամէն տեսակ թոշուն, նոյնիսկ ծիծեռնակը, դեղձանիւ և գորդիկը, որ կրնար եղերերգութիւնը ողբերգել, բոլորն ալ լափւած էին սովալուկ պաշարողներէն, նոյնիսկ ցամաքային վայրենի բոյսերը, ծովային խեշափառները, կարիտոսները, սալունդները, բոլորովին հատած լմացած էին: Թշւառ բնակիչները գիշերւայ մութին մէջ կը թափառէին ծովին մօտերը, որ իրենց պարխապները կը լոգցնէր, և կ'որսային ցեխին մէջ ուեէ բան մը որ կրնար մեղմացնել իրենց անօթութիւնը կամ անցնել ծարաւը:

Լամբրոս թելի մը վրայ շարւած պաքսիմատներ ունէր, որ յաջողած էր Քլէիսօվայի մէջ պահել իր պատերազմակից ընկերներէն:

Պարթաքաս լսած էր Քարա Սէյիս Ալիի մասին: Թէև սուքէն գլուխ կը գողար մտածելով որ քանի մը վայրկեանէն ինքը պիտի հանդպէր իր կարծեցեալ զոհին, միկնայն ատեն ան ատելութիւնով լեցուն էր առնավուտին դէմ: Այդ անիծեալ Կէկը,» ըսաւ ան ինքնիրեն, «իմ չար ոգիս է: Ան Թրասիբուլոսի բարի հրեշտակն էր Փսարայի մէջ, եանիայի մէջ, Միսօլունկիի մէջ: Ան իմ դժբախտութիւն-

ներուս պատճառն է: Եթէ թիւրքերուն վերադառնամ, ամէնէն առաջ Քարա Սէյիս Ալին պիտի գլխատեմ:»

Պէլօպօնէսցի արմաթօլը տեղեկացուցած էր Պարթաքասին, իր գերի բռնւելէն անմիջապէս ետք, թէ լաւագոյն էր անոր որ լուս մունջ հետեւէր իրեն, և, իր խոկութիւնը ծածկելով, անցնէր իբրև հասարակ գերի մը: Թրասիբուլուն ու Անդրօնիկէն թերեւ խնայէին իրեն, բայց եթէ իր ով րլալը յայտնէր միւս յոյներուն, զինքը պատառ պատառ կ'ընէին: Նոյնպէս փոփսաց անոր ականջն իվար որ եթէ այս խրատին ամէնափոքր չհնազանդելիք մը ընէ, իր երկու ասարձանակները պիտի պարպէր անոր վրայ: Լամբրոս ուզեց զարմացնել իր տէրը այս թանկագին գերին բերելով անոր:

Թրասիբուլոսի տունը քանդւած էր իպրահիմի ոռումբերէն: Տնեցիները կը կենային սառըերկրեայ սենեակի մը մէջ, որուն վրայ շարած էին քանի մը տախտակներ: Թէև իրենք գեռ կերակուրի պէտք չունէին, սակայն Լամբրիքիսի ընծաներէն ետք, անոնք այնքան խեղճ չէին որքան իրենց միւս հայրենակիցները:

Լամբրիքիսի առաջին տուփը, ինչպէս նաև երկրորդը, որ անոնք ստացած էին երկու օր առաջ, ազատած էր զանգը ընդհանուր սովէն:

— «Գերը ոտքի ձայն կը լսեմ,» ըսաւ Թրասիբուլոս:

— «Բաց, Քարլ:»

Հազիւ հունգարացին բացաւ տախտակները, իր ձեռքին բռնած ճրագը, երբ յանկարծ աղազակեց, «Լամբրո՛ս:»

— «Լամբրո՛ս, Լամբրո՛ս,» աղազակեցին անոնք բռլորն ալ, աննկարագրելի ուրախութիւնով մը:

— «Ահա, գարշելի շունը,» ըսաւ Լամբրոս, հպարտութեամբ, առաջ գալով և Տէմիցանայի տիրահոչակ դաստուն վզէն օդին մէջ կախելով:

— «Պարթաքա՛ս:»

— «Առնավուտ փաշա՛:»

— «Բաէ, շուտով, Լամբրոս, ի՞նչ կը նշանակէ այս ամէնը: Շուտ ըսէ,» ըսաւ Թրասիբուլոս:

— «Անմիջապէս, էֆէնտի: Զեռքերդ ծալլած հանդարտ կեցիր այդ անկիւնը մինչեւ որ վերջացնեմ,» ըսաւ ան Պարթաքասին դառնալով:

Ապա սկսաւ իր բոլոր փորձառութիւններուն պատմութիւնը, սկսած Պարթաքասի վիրաւորած օրէն: Լոռութիւնը

խորունկ և կոկծալից էր : Անարդ դասատուն թաթախւած էր ամօթի ու խղճահար անպատռութեան քրտինքի մէջ : Հետաքրքրութիւնը իր գագաթնակէտին հասած էր, երբ Լամբրոս պատմեց իպրահիմի բանակէն մեկնիլը թունաւոր կերակուրներու տուփովը : Երբ լիրիացիներու ընթրիքին հասաւ, բոլորը, կարծես մէկ դրդումով մը, յուսահատութեան աղաղակ մը փրցուցին :

Այդ վայրկեանին կեղծ փաշան իր ծունկերուն վրայ իջաւ և իր երեսները երկու ձեռքերուն մէջ ծածկեց :

— «Կրնա՞ս քու գործերէդ մէկ հատը ուրանալ, վարժապետ» հարցուց Անդրօնիկէն :

— «Ո՞չ : Բոլոր վկաները հոս են : Ես ամէնաանարդ մարդն եմ : Կ'սպասնմ իմ պատիժիս :»

— «Քու պատիժդ, Վարժապետ կը հաւտա՞ս Աստծու :»

— «Ո՞չ, տիկին, եթէ Աստւած ըլլար, զիս այսքան տձեւ և քեզ այդքան գեղեցիկ չէր ըներ : Ան ինծի չէր տար այսպիսի չար և վրէժխնդիր ոգի մը, և չէր միարձեր զիս ոճիրի մէկ անդունդէն ուրիշ աւելի խորունկ անդունդներ :»

— «Դուք արդարեւ մարդոց ամէնաթշւառն էք, եթէ կրօնի մասնիկ չկայ ձեր հոգիին մէջ : Ամէնակարող Աստւած գթայ յիմարին :»

— «Եթէ զզջաւմի ամէնապղտիկ հաւատքն ունենայի, ես մէկ ոճիրէն միւսին մէջ չէի իյնար :»

— «Գոնէ խիզ չունի՞ս,» հարցուց Քուլէսու :

— «Խիզ : Խիզը ամէնաթոյլ յիշողութիւնը ունի աշխարհիս մէջ, մանաւանդ երբ մէկը կը յաջողի :

— «Կը կարծե՞ս որ զօրաւորը իրաւունքը ունի տկարին կեանքին :»

— «Ո՞չ : Ես կը կարծեմ որ երբ ուեէ մէկը կ'անիրաւէ զիս, պէտք է վրէժխնդիր ըլլամ : Այս տիկինը ձաղկեց զիս անողորմ կերպով : Ինչո՞ւ : Որովհետեւ իմ ծայրածիր սէրս իր ոտքերուն տակ դրի : Ես փախայ աշտարակէն և լալիօթները բերի, ոչ թէ ուեէ մէկը սպաննելու, այլ կողապտելու : Ես խոստացայ անոնց աշտարակին դանձերը և անոնցմէ ուրիշ ուեէ փոխարինութիւն չակնկալեցի բացի Անդրօնիկէն : Դուք գիտէք թէ ինչ վայրենի դաղաններ են լալիօթները : Իրենց կամքով սպաննեցին որու որ հանդպեցան : Բոլոր մեղադրանքը վրաս ինկաւ : Մէկը ոճիրի ճամբուն մէջ դէպի վար քայլեր առնելէն ետք, ալ կրնայ մինչև վերջին ծայրը սահիլ :

միւսը : Ես մարդասպան մը եղայ առանց մարդասպան մը ծնած ըլլալու : Ես չարագործ մը եղայ առանց կանխամըտածումի : Իմ հոգիիս մէջ, որ աղտոտ ըլլալ կը թւի, թերեւ քիչ մը բարութիւնը կայ : Յորդող չարութիւնը բնական չարութիւնը չէ : Զափազանցւած նախանձախնդրութիւնն է : Իմ պատճառած մահերս միայն ինքզինքս պաշտպանելու համար էին : Կրօնափոխութիւնս կարեոր էր, որովհետեւ այլեւ չէի կրնար ապրիլ ձեզի հետ, և սակայն որքան ապերջանիկ էի ես իմ պաշտօնիս և հարստութեանս մէջ, ոչ թէ որովհետեւ խիդ ճս կը տանջէր զիս, այլ որովհետեւ ես զրկւած էի այս կնոջմէն : Ան է իմ միակ պատճառանքս : Ուրիշ բառ պիտի չարտասանեմ : Ես չատ անդամ մահւան հետ գէմ գէմի եկած եմ : Հիմա սիրտս պիտի պնդացնեմ անոր հանդպելու առանց մրմունջի, երբ գործադրէք զայն իմ վրայ : Օր մը պիտի մեռնիմ ես : Թող մեռնիմ ուրեմն ձեր ընտրած օրը և ձեր ձեռքով :

Այսպիսի պաշտպանողական մը երկար ատեն բոլորին բերանը գոցեց : Պարթաքաս ունէր աղիողորմ ձայն մը և մինչեւ իսկ համոզիչ եղանակներ : Հէնց իր ներս մտած րոպէէն այնպիսի գիրք մը բռնեց որ խորունկ տպաւորութիւն թողուց իր լուղներուն վրայ :

— «Մենք ինքներս չենք սպաններ, պարոն Պարթաքաս, ոչ ալ միւսիլմաններուն չարշարանքները կը գործածենք,» ըստ Թրասիլուլոս : «Քու պատիժդ վերէն պիտի գայ : Ամէնակարողը, որ այնքան ամբարշտութեամբ կ'ուրանաս, պիտի վարձատրէ քու ըրածներուդ համար : Պիտի գայ ժամը երբ դուն պիտի զդաս Անոր անհուն արդարութիւնը, Հիմա, որպէսպի գնահատես մեր կրած նեղութիւնները, անցած վեց տարւան մէջ ամէն մէկ խոչնդուներու գէմ մեր մզած կոփւը, միայն մեր ազգը բարձրացնելու և մեր ազատութիւնը ձեռք բերելու համար, քեզ պիտի դնեմ վերը, այս տանը վիլած սենեակներէն մէկուն մէջ, որ ենթակայ է ուռմբերու և գնդակներու տարափին, քու տիրոջդիպրահիմին կողմէն : Հոն պիտի մնաս առանց հացի կամ ջուրի, և առանց վերմակի :»

Պատրիարքի քեռորդին ապա նշան ըրաւ Լամբրոսին և Քարլին կապել զայն և դնել առաստաղը փլփլած սենեակին մէջ :

— «Այդքան ապուշ էիր դուն, Լամբրոս, որ չհասկցար

թէ այդ տուփը թոյն կը պարունակէր։ Քաֆթանձիխն ի՞նչ ըլլալը չտեսա՞ր գոնէ։»

— «Պարէն ետք մարդ ամէն բան կ'ըսէ։ Դուն ինքդ կրնայի՞ր տեսնալ անոր ինչ ըլլալը։ Ան իմ ուղեղս լցուց իր պատմութիւններով։ Կ'ուղես գիտնալ Զօպիրոսի և բարի Փաթրայի ու Տարեհնուսի և բոլոր Բաբելօնի հրաշքներու մասին։ Եւ ապա վար իմ առջեւ բերաւ երկինքն ու աստղերը բոլոր թագաւորութիւններով ու իշխանութիւններով, ապացուցանելու թէ որքան անմեղ և անվնաս էր ինքը։ Ով պիտի չհաւտար անոր, երբ պատմեց թէ ինչպէս կը սիրէր պարոն Թրասիբուլոսու, և երբ կեանքդ ազատածէ ու այսպիսի սաթէ համրիչ և ոսկեհուռ զէնքեր տւածէ։»

— «Իրաւունք ունի Լամբրոսը օր. Ռ—,» ըսաւ Անդրօնիկէն։ Մենք մեր ազատումը միայն նախախնամութեան վերադրելու ենք, եթէ նախախնամութիւնը չի խրկէր Քարա Սէյխտ Ալին, Լամբրոսը նոյն այդ իրիկունը Միսօլունկի պիտի վերադառնար։ Կը յիշե՞ս թէ ինչ վիճակի մէջ էինք այդ իրիկուն։ Մենք սոված ինկած էինք։ Եթէ պարոն Պարթաքասի տուփը առաջ գար, մեղմէ ո՞ր մէկը ողջ պիտի ըլլար հիմա։ Կարծեմ, ուրեմն, երախտագիտական փառք տալու ենք Ամէնաբարձրեալին, որովհետեւ ան մեղ ազատեց այնքան ողորմածաբար։»

### ԺԵ · ԳԼՈՒԽ

#### Ա. Գ. Ա. Ա. Ի. Ո. Ր. Ա. Ո. Վ. Պ. Ո. Վ. Ի. Թ. Ի. Ն. Ը

Յոյն նաւատորմիդէն զատ ոչինչ կրնար անդամ մը ևս փրկել Միսօլունկին։ Հիտրայի նէլսընը, Քէիսօվայի կուէն հինգ օր ետք, նորէն երեցաւ հօրիզօնին վրայ։ Երկարատեւ կոխւ մը սկսաւ թիւրք նաւատորմիդի մէկ մասին դէմ, և սպառեց երկու երեք հրձիգ նաւեր առանց ուեւ նպատակի։ Փորձեց ցամաք ելլել իր նաւակով և գրեց նաւիլէա որ քանի մը փոքր նաւակներ խրկեն, որպէսզի անոնց միջոցով կարող ըլլար գլուխ հանել իր նպատակը, բայց թըշնամուն բազմաթիւ նաւատորմերը և մանաւանդ անոնց աւելի բազմաթիւ տափակ նաւակներու շարքը, ասոնց հետմէկտեղ վասիլատի, Տօլմա, Փորոս և Անատօլիս կղզիներու

գրաւուած ըլլալը իդերեւ հանեցին իր յարատեւ ջանքերը։ Ոչ իսկ ամէնափոքր մակոյկը կրնար հիմա Միսօլունկիի մօտենալ։ Ճակատագրի դիցուհիները կը կտրէին անոր հերոսական կեանքի թէլերը։ Ուիմպոսի դուռները կը բացւէին Ազատութեան այս իսկական մարտիրոսներուն։

Ծերունի Միսօլուլիս իր գլխարկը քաշեց իր աչքերուն վրայ. և, սրատարոսի ու մանուկի մը պէս արտասւելով, իր դրօշակիր նաւը սուգով պատեց և ետ նաւարկեց իրեւ չարագուժ լրաբեր մը յոյն կառավարութեան, որ սպառած էր այնքան տարիներու կուսակցական գժուռութիւններով։

Իշնանք Թրասիբուլոսի տան ստորերկրեայ սենեակը, Պարթաքասի բանտարկութենէն ճիշդ երկու շաբաթ ետք։

Կէոր է։ Մարդ և կին, չարագուշակ լուռութիւնով մը, զբաղւած են իրենց զէնքերը փայլեցնելով և սրցնելով, Արժէքաւոր բանտարկեալը մշտնջենապէս կապւած պահւածէր անկտուր տան մէջ, և արգահատանքի առարկայ դարձած էր։ Ծումբերէն զատ, ինքը ենթարկւած էր պաշարւածներու բոլոր տանջանքներուն, — զրկանք, ցուրտ, անօթութիւն և ծարաւ։ Եթէ կարող ըլլային իրենց դոյզն ուտել իրէն խնայել ուեւ բան, իւրաքանչիւրը պարտականութիւն կ'զգար բնակիչներուն տալ զայն, այնպէս որ աւելցուքներ միայն կը հրամցւէին Պարթաքասին։ Սակայն այնպիսի ապրուստ մըն էր որ շատ մը ամէնաբարժանաւոր մարդիկ կը վայելէին, քիչ շատ կեանքի շունչը պահելու համար իրենց մէջ։

— «Ի՞նչ ընենք Պարթաքասը, Թրասիբուլոս։ Անշուշտ մտադիր չես կապւած պահել զայն այս յարկին տակ, երբ մեր ընդհանուր յարձակումը գործենք,» ըսաւ Անդրօնիկէն։

— «Անշուշտ, չէ։ Արձակելու ժամանակ է։ Մենք այլ ևս երկար չենք կրնար պահել զայն, ոչ ալ, միւս կողմէն, պէտք է հոս բանտարկւած պահենք զայն։ Նոյնը պիտի ըլլայ ինչ որ սպաննելը։»

— «Թող որ կորսէի, էֆէնտի։ Ի՞նչ վնաս կրնայ ընել այդ շունը հիմա,» ըսաւ Լամբրոս։

Թրասիբուլոս վայրկեան մը մտածեց։ Ապա հրամայեց արմաթօլին որ վարժապետը իրեն առջեւ բերէ։

Անդրօնիկէի սիրտը ճնշւած էր վշտալից յիշողութիւններով, երբ մտաբերեց թէ այս մարդը տւաւ յունարենի իր առաջին դասերը, և թէ անոր հետ խանդավառութիւնով

ուսումնասիրած էին Յունաստանի հին գրողներն ու բանաստեղները :

— «Պարթաքաս, ինչպէ՞ս կը թւի քեզի պաշարւողներու կեանքը,» հարցուց պատրիարքի քեռորդին մեղմութեամբ :

— «Սոսկալի,» փսխաց ան, մինչդեռ արցունքներ կը հոսէին անոր երեսնիվար :

Անդրօնիկէն ինքն ալ սկսաւ արտասւել: Յիշեց իր հայրն ու եղբայրը, ու իր գլուխը մէկդի դարձուց :

— «Եւ դեռ աւելի սոսկալի պիտի ըլլայ իւրաքանչիւր գալիք օրը, Ճարունակեց Թրասիբուլոս: Ինչ որ կրեցիր պատիժ չէր, այլ միայն ինչ որ մենք բոլորս կը կրենք: Քու պատիժդ Անոր ձեռքերուն մէջն է, որուն գոյութիւնը այնքան ամբարիշտօրէն կ'ուրանաս: Հիմա ազատ ես: Գնա և ապրէ գիտցածիդ պէս: Վազը գիշեր Միսօլունկիի բնակիչները, սուր իձեռին, Կրավիասի հարիւրին պէս, պիտի թողուն իրենց արիւնաներկ պարխապները և ձեղքեն անցնին թրքական բանակը: Ո՞վ պիտի ապրի կամ ո՞վ պիտի իյնայ բոլորովն անյայտ է: Տիրոջը մատը բնաւ լքած չէ Յունաստանը, և հիմա ալ պիտի չլքէ: Գնա՛, ամբողջ Միսօլունկին բաց է քու առջեւ: Պտըտէ՛ անոր չուրջը: Անցի՛ր աւերած տուներու և ոռումերերով քանդւած փողոցներու մօտէն, և տես թշւառութիւնը, սարսափը, նովը և քրիստոնեաներու հերոսութիւնը: Հպարտացի՛ր այն ողբերգական տեսարանէն որ քու հոգիիդ միւսիլման բարեկամները կրցած են պատճառել, և մինչեւ իսկ հիմա, եթէ կարելի է մի թողուր որ խիղճդ քեզի տանջէ:»

Թրասիբուլոսի վերաբերմունքը աւելի ու աւելի խոժոռ ու արհամարհական դարձաւ:

Պարթաքաս արտասւեց և միայն երախտագիտութիւն ու զղջում արտայայտեց:

— «Գոնէ քիչ մը յունական հագուստ տւէք ինծի,» ըստ ան: «Եթէ գուրս երթամ այս թրքական հագուստով, ժողովորդը բզիկբզիկ կ'ընէ զիս:»

— «Տւէք անոր ձեռք մը յունական հագուստ,» ըստ Թրասիբուլոս, ժպիտով մը:

Դրեթէ ժամ մը ետք, արելը մարը մտած ատեն, Պարթաքաս, իրը օտարական մը օտար քաղաքի մը մէջ, կամաց և վարանոտ, կը քալէր Միսօլունկիի փողոցներուն մէջ:

Բաց քաղաքին հեղձուկ օդը, թէն ճնշիչ, քաղցր էր, առաստաղին անկիւնը երկու չարաթ մնալէ ետք: Ինքզինք

աղատ զգալուն պէս, սկսաւ չըջիլ համբաւոր քաղաքին թաղերն ու փողոցները, և աչքէ անցնելու իր խայտաբղէտ կեանքի ընթացքը: Շնորհազրկութիւն, ամօթ, անպատւութիւն և փախ անցան առանց հետքի, գոյնզգոյն ապակիի մէջէն անցնելու պէս: Սակայն իր նախանձոտ կիրքը զինք տանջնելու աստիճան բորբոքած էր Անդրօնիկէի պատկերով: Ան յիշեց որ Անդրօնիկէն կ'արտասւէր մինչդեռ Թրասիբուլոս կը յանդիմանէր զինքը: Իր ամբողջ անցեալը կենդանի գոյներով ետ եկաւ իր յիշողութեան մէջ, իր ոսկեղէն օրերը երբ, թագաւորի մը պէս անհոգ, պատւըւած և յարգւած Պէտօպօնէսի բնակիչներէն, կ'ապրէր այս աստւածային կնոջ մօտ, ապա երբ գրախտի վայելքները ճաշակելու վրայ էր, Թրասիբուլոս եկաւ որսորդի պէս ծըպտած, և յափշտակեց զայն իրմէ: «Ո՞վ իսենթութիւն,» աղաղակեց ան, բայց մէկէն կանգ առաւ: Ինչպէ՞ս կրնար հիմա շահիլ Անդրօնիկէն: Ի՞նչ յոյս ունէր մահէն խուսափելէ: Աշխարհը կը վերջանար այդ իրիկուն Պարթաքասին համար, ինչպէս նաև բոլոր միւս պաշարւողներուն համար:

Իւրաքանչիւր սահող վայրկեան քայլ մըն էր դէպի իր գերեզմանը: Իւրաքանչիւր ժամ կը պարպէր իր երակները, և չուտով սկսաւ դժոխային անվերջ գիշերը: Վատը գիշեր մութին պիտի անցնէր զնդակներու մրրիկին մէջէն, ինչպէս նաև բազմաթիւ դանակներու ու նիզակներու և մահու ամէն տեսակ սրածայր գործիքներու մէջէն: Վերջապէս հասաւ Միսօլունկիի հեռաւոր ծայրը, ուր ցամաքին կողմի մարտկոցները կ'սկսէին: Իր միտքը բոլորովին գրաւած, ուշադրութիւն չդարձուց մանուկներուն, որոնք գետինը կը փորէին ջուր գտնալու համար, ոչ ալ կանաց դիակնանման դէմքերուն, կասկապուտ, մազի պէս բարակացած մարդոց, ոչ ալ բազմաթիւ հիւանդ և վիրաւորւածներուն, տառապողներուն հեծկլտանքները, ոչ ալ զէնքեր սրցնելու ու փայլեցնելու ընդհանուր աշխատանքը, ոչ ալ վերջապէս յուսահատ զինւորներուն գազանային և վայրենի սպառնալիքներն ու հայհոյանքները:

Արդէն գիշեր էր, և ինքը սոված էր: Ո՞ւր պիտի պառկէր և ի՞նչ պիտի կրնար գտնալ ուտելու, ինքն ալ չէր գիտեր: Անցաւ երկու մարտկոցներու և երկու պահապաններու քովէն առանց չուրջը նայելու, այնքան թաղւած էր խորհուրդներու մէջ: Պահապանները տեսնալով զայն առանց զէնքի, և պետի մը ծառան կարծելով, գուրսի կայա-

նը երթալու ճամբուն վրայ, չխանգարեցին զայն իր երա-  
զանքէն :

— «Բարի-իրիկուն : Ո՞ւր կերթաս, բարեկամ,» աղա-  
ղակեց պահապաններէն մէկը վերջապէս :

Այն ատեն իր շուրջը դարձուց աչքերը և տեսաւ եօթը  
կամ ութը արմաթօլներ նստած դետնին վրայ, դրան մօտ,  
որ արդէն գոյւած էր :

— «Ո՛րքան անօթի եմ : Կրնա՞ս ինծի ուտելու բան մը  
տալ :»

— «Մայրդ գիտէ՞ որ դուրսն ես : Կարծես թէ մենք  
տօ՞ն կը կատարենք Միուլունկի մէջ : Երբ այնքան մար-  
դիկ սովամահ կ'ըլլան, դուն ուտելի՞ք կ'ուղես :»

— «Իրաւ, մենք վաղը դո՞ւրս պիտի ելլէնք :»

— «Վաղը գիշեր մեր նեղութիւնները պիտի վերջանան :  
Հոս նայէ, գաճաճ . դուն այնքան պղտիկ ես, որ լաւ կ'ը-  
նես եթէ մէկուն ֆուստանէլային տակ մտնաս,» ըսաւ ուրիշ  
մը, ծաղրելով զայն :

— «Երբեմն պղտիկը մեծէն լաւ կը կռւի,» պատասխա-  
նեց Պարթաքաս չոր կերպով :

— «Կեցցե՞ս, ընկեր : Կը տեսնամ որ դուն քաջ մէկն ես,  
բայց ո՞ւր են զէնքերդ :»

— «Տւի որ սրցնեն : Մէկերնիդ չէ՞ք կրնար ինծի ագ-  
ռաւի կտոր մը տալ :»

— «Ագռաւի՛, ով կրնայ դուրս երթալ հիմա, երբ ա-  
րաբները այնքան մօտ են :»

— «Այնքան դիակներ կան Քլէիսօվայի ծովափին դիմաց  
որ մի իօնաւոր ագռաւներ ըլլալու են հոն :»

— «Կան, բայց ո՞վ կը համարձակի դուրս ելլալ և բերել  
զանոնք :»

— «Զենէ ուէ մէկը չի՞ համարձակիր : Այսքան ըումէլ-  
ցիներ կաք, և դեռ կը վախնա՞ք, հապա ինչպէս դուրս պի-  
տի երթաք վաղ գիշեր :»

— «Սուր իձեռին, և Քարայիսքաքիս Զիկօսէն վար պի-  
տի գայ օգնելու : Մենք հրդեհներ պիտի վառենք նշան  
տալու համար :

— «Ես հինգ ոսկի կուտամ ուէ մէկուն ագռաւի մը հա-  
մար :»

— «Եւ ես ոսկեզօծ զէնքեր կուտամ, որ քսան ոսկի  
կ'արժէ, լոկ թեկի մը համար :»

— «Զէնքերդ ինծի կուտա՞ս, խմբապետ, եթէ ագռաւ

մը բերեմ քեզի,» ըսաւ ան, հեղնօրէն նայելով անոր երե-  
սին :

— «Դո՞ւն,» բացագանչեց ըումէլցին, գոռողութեամբ  
մը իր պեխը ոլորելով :

— «Ես ըսի քեզի թէ մարդու մը արիութիւնը իր բարձ-  
րութեանը մէջ չէ . այլ իր գործերուն : Ի՞նչ կ'ըսես : Եկուր  
երկուքս ալ պատնէշէն դուրս ցատքենք և տեսնենք թէ որ  
մէկս պիտի կընայ ագռաւ մը բերել :»

— «Հա՛, հա՛, հա՛ : Գաճաճը քեզի հետ կատակ կ'ընէ :  
Ո՞ր տեղացի ես :

— «Պուլկարացի մըն եմ Սև Ծովէն : Ես տասնըհինգ  
տարի ծովահէն եղած եմ :»

— «Հա՛ . դո՞ւն նաւաստի ես :»

— «Ինչ որ ըսես, եմ : Ես բաւական գործեր ըրած եմ  
թէ ծովու և թէ ցամաքի վրայ, Ես երկու օր երկու գիշեր  
բան կերած չեմ, և սոված գայլի կը նմանիմ : Մեռնե-  
լէ աւելի կը նախընտրեմ դուրս երթալ և փորձել ագռաւ  
մը ձեռք ձգել : Ո՞վ որ կը համարձակի թող գայ, թերես  
ուղար մը կամ ձի մը կը գտնանք, այն ատեն թագաւորնե-  
րու պէս կը ճաշենք :»

— «Կեցցե՞ս : Պօցարիսի պէս փալիքարի մըն ես դուն :  
Ես պիտի գամ քեզի հետ : Այնքան անօթի եմ որ առջևս  
չեմ տեսներ,» ըսաւ գրաւը առաջարկող մարդը :

— «Ո՞վ հրացան մը փոխ պիտի տայ ինծի :»

— «Առ իմս, բայց իմ բաժինս ալ կ'ուզեմ :»

— «Մի նեղւիր : Գոնէ ագռաւ մը կուտամ քեզի :  
Քանի մը փամփուշտ կ'ուզեմ ես :»

— «Առ քեզի փամփուշտ :

— «Հոս նայիր հիմա . լաւ հասկնանք իրար, որպէսզի  
չբաժնւինք,» աւելցուց Պարթաքաս, և որպէսզի իւրաքան-  
չիւրս կարող ըլլանք մէկը միւսին հսկել :»

— «Բոէ :»

— «Երբ մէկ անգամ սուլեմ, նշան է թէ թիւրք կայ և  
դէպի ձախը երթալու է : Երբ երկու անգամ սուլեմ, դէ-  
պի ձախը և ուղղակի դէմը : Երբ երեք անգամ սուլեմ,  
դէպի ձախ և դէպի մարտկոցները, որովհետեւ մեր ետևէն  
ինկած են անոնք : Դուն ալ նոյնը ըրէ ինծի համար : Ճամ-  
բայ ելածնուս պէս՝ ես դէպի աղը կ'երթամ, իսկ դուն դէ-  
պի ձախը գնայ :»

Զինորները սովոր էին այս տեսակ գիշերային արշա-

ւանքներու՝ պաշարումին պատճառով։ Պարթաքաս և ընկերը պարխապէն վար ցատքեցին։ Մինչդեռ վերջինս դէպի ձախ գարձաւ, խորամանկ ուրացողը աջ կողմի ձամբան ձեռք առաւ, այսինքն դէպի թրքական բանակը, որուն ջահերը պարզօրէն կը տեսնէին հեռուէն։ Անոնք քիչ մը հեռացածնուն պէս Պարթաքաս սուլեց երեք անգամ։

Պարզամիտ ըումէլ ցին արագաբար ետ դէպի պարխապը վագեց, բայց երբ տեսաւ որ կարծ պուլկարը չերևաւ, այլ Միսոլունկիէն կը հեռանար, հասկցաւ խաղը։ Եատ ուշ էր։ Ամօթահար վերստին քաղաք մտաւ, ճիշդ այն վայրկենին երբ Առնավուտ փաշան ինքզինք կը ճանչցնէր արարներու առաջապահ գունդին։

### ԺԶ. ԳԼՈՒԽԸ

#### Պ Լ Ո Ւ Թ Օ Ն Ի Թ Ր Ա Գ Ա Հ Ո Ր Ո Ւ Թ Ի Ւ Ն Ը

Թրքական բանակը, Քոէրքսէսինին պէս, կը ներկայացընէր տարօրինակ խառնուրդ մը տարազներու և գէնքերու։ Հոն եկած էին Միւսիլման Արևելքի բոլոր վայրենի ցեղերը։ Թէև միացած էին կողոպուտի և պատերազմի տենչին գոհացում տալու յոյսով, սակայն բոլորն ալ իրարմէ կը կասկածէին և բանակին տարբեր մասերուն հետ հաղորդակցութիւնը շատ դժւար էր գիշեր տաեն։

Ուրեմն բաւական դժւար էր Առնավուտ փաշային համար, Ափրիկեան հրամանատարին վրանը հասնելու։ Ան պահակէ պահակ և սպայէ սպայ անցնելու էր նախ քան ճանչցւիլը։

Վերջապէս, ժամը գրեթէ գիշերւայ տասնըմէկին, ճիշդ երբ իպրահիմի ընկերները մեկնելու վրայ էին, Պարթաքաս երեցաւ, յունական զդեստով և յունական երկար հրացան մը շալկած։

— «Առնավուտ փաշա . . .»

— «Բարի եկաք», աղաղակեցին միւսիլմաններն ու ուրացողները իրենց տարբեր տարբեր գաւառաբարբառով։

— «Դուն իրա՞ւ ողջ ես, փաշաս», ըսաւ իպրահիմ իր մօրուքէն բռնելով։

— «Ես ողջ և առողջ եմ։»

— «Ուր էիր, ի՞նչն է պատճառը որ այդքան թշւառ կ'երեկիս։ Կմախքի պէս նիկար ես։»

— «Ես փոքր այցելութիւն մը ըրի Պղուտօնին, և իր հիւրասիրութիւնը շատ երկար տևեց։ Ան ուզեց որ ես ծանօթանամ իր դժոխային թագաւորութեան բոլոր փորձառութիւններուն։ Շնորհակալութիւն Պերսէֆօնին, ես պրծայ և Ապա քահ քահ խնդաց, և իր դէմքը առաւ պարծենկոտ և հեղնական արտայտութիւն մը։

— «Պատմէ, եթէ կը սիրես մեզի, փաշա,» ըսաւ իպրահիմ։ «Ինչպէ՞ս եղաւ որ ողջ ես։ Ես կը կարծէի որ դուն սպաննած էիր քեռայրիս հետ։ Եւ գուն ապահով պրծա՛ր այդ կրակէն։ Զպուխ մը և սուրճ մը բերէք նորին վսեմութեան։»

— «Երբ կ'ըսեմ ձեր բարձրութեան թէ ես երկար ճամբրութիւն մը ըրի Պղուտօնի թագաւորութեան մէջ, կարծե՞ս որ կատակ կ'ընեմ։ Լսեցէք, պարոններ։ Իր հըրացանը վար դրաւ, և ուրախ զւարթ խնդալով, սկսաւ «Ես դժոխաքին մէջ էի։ Նախ ես անոր խաւարակուռ անտառները մտայ։ Ես անցայ Ստիւքսի կորստաբեր ջուրերը որ կը շրջապատեն դժոխաքը, ճիւազներու ու վայրենի գաղաններու մէջտեղ։ Յանկարծ Քարօնը երեցաւ առջևս և իր նաւակով անցուց զիս Ախերօնը և տարաւ մեռեալներու կայանը, Ախերօնէն անցայ Կօկիասու և հրեղէն Ֆլէկէթօն։ Ապա փակեցին զիս երեքոսի մէջ, և հոն Բախտաը, Քունը, Ծերութիւնը, Մահը, Երազները, Ատելութիւնը, Ծաղրը, Դժբախտութիւնը, Գիշերւայ քրոջ ծնած բոլոր զաւկները, — զայրացած վրաս յարձակեցան և ուզեցին ջրախեղդ ընել զիս, չգիտեմ թէ բնաւ պիտի կրնայի՞ աղատւիլ այդ չարչարանքէն, եթէ իմ բարի բախտս Պերսէֆօնը չխրկէր զիս աղատելու։ Վերջապէս փախայ, ուրիշ հերակլէսի մը նման կերպերոսը հետս բերելով մինչև ձերբանակի կէս ճամբան։ Այս է իմ ճշգրիտ պատմութիւնս, բառ առ բառ։»

— «Ո՞վ կրնայ բան մը հասկնալ ատկէ, քիչ աւելի պարզ բացատրէ, փաշաս։ Դուն կուրծքիս մէջ հեաաքրութեան կրակ մը վառեցիր,» աղաղակեց իպրահիմ փաշան։

— «Այս պատմութիւնը կը գերազանցէ նասրէտտին Հօճայինը,» աւելցուց Ոէշիտ։

— Կը հասկնամ։ Կը հասկնամ թէ ի՞նչ ըսել կ'ուզէ Առնավուտ փաշան։ Ան սատանայի պէս միտք ունի, աւելցուց, ազդու շեշտով մը, արկածախնդիր խտացիներէն մէկը, որ ուրիշները կը գովէր, որպէսզի ուրիշներն ալ զինքը գովէին։

— «Զեր բարձրութիւնը չի հասկնար այս պատմութիւնները, որոնց կեավուրները դիցարանութիւն կը կոչեն, » շարունակեց Պարթաքաս, մատներով իր աջ ականջը շփելով: «Նորին բարձրութիւնը, Ռէշիտ փաշան, կ'ըսէ թէ իմ պատմութիւնս կը գերազանցէ նասրէտին Հօճայինը, բայց Ֆրանսայի և Խտալիոյ այս իմաստունները շատ լաւ կը հասկնան զայն: Լսեցէք թէ ի՞նչ պատահեցաւ, յարգելի պարոններ: Երբ նորին վսեմութիւնը, Ռէշիտ փաշան վիրաւորւած էր, կը յիշէք որ Խաղահիմ փաշան հրամայեց Հիւսէյին պէյին և ինծի յարձակումին գլուխն անցնելու: »

— «Անցուչու: »

— «Դուք կը յիշէք նաև թէ ակռաններս քիչ իրար զարնեցան: »

— «Այս, կը յիշեմ ատ, և չէի կրնար հասկնալ թէ ինչպէս Առնավուտ փաշայի պէս մարդ մը, որ կորուստներու մէջ ծերացած է, կրնար այդ վայրկենին այդքան սարսափիլ: »

— «Ես սարսափած չէի: Ո՞չ, տարօրինակ է: Չոր ցամաքին վրայ կամ նաւուն մէջ հոգս չէ թէ ինչպէս կը վըդզան գնդակները ականջներուս մէջ: Երբ ոտքերս ջուրը կը դնեմ ուեէ տեղ մը անցնելու, անմիջապէս կը դողամ: Այս պատահած է շատ մեծ մարդոց: Թէկ անվեհեր պատերազմողներ, յանկարծ կը դողան սոսկ ոչինչէ մը: Կարոլոս Ժի. օրինակի համար, կը սոսկար ամէն անդամ երբ կամուրջէ մը անցնէր: Համբաւաւոր բռնակալ կալիդուլան, իր հօր Գերմանիկոսի բանակին մէջ ծնած, և միշտ այնքան քաջ, դողաց կայծակէ մը: Եւ միթէ առիւծներն իսկ չեն դողար և փախչիր ամէնափոքր աքաղաղի մը ձայնէն: »

— «Առնավուտ փաշան իրաւունք ունի, պարոններ, » մէջ մտաւ Խաղահիմ: «Ես ինքս քիչ պատերազմական համբաւ ստացած եմ, և շատ անդամ արհամարհած եմ վտանգը, բայց կը դողամ այն փոքրիկ թոչունի դիակէն որ կոկորդիկոսին բերանը կը մաքքէ: Շարունակէ, փաշա: »

— «Այսպէս, ուրեմն, պարոններ, քաշեցի սուրս, կրծըտեցի ակռաններս, և վաղեցի ծովի մէջ մեր քաջ զինւորներուն առաջքը: Որովհետեւ հասակով կարճ եմ, յանկարծ ինքնիքս գտայ մինչեւ կզակս այդ ճահիճին մէջ: Պոռացի, կանչեցի, բայց ով ուշադրութիւն կը դարձնէր: Զինւորները կ'անցնէին գլխուս վրայէն, և կ'իյնային դէզերով, սպաննեած Քլէիսօվայի կեավուրներէն: Գարշահոսութիւնը մահու պէս սոսկալի էր, և գնդակները ձմեռւայ կարկուտի

պէս կը վզզային շուրջս: Կը հարցնեմ ձեզի, պարոններ, թէ թունալից Ստիւքսի մէջ չէի՞ ես: »

— «Արդարեւ այս: »

— «Ի՞նչ է Ստիւքսը ասոր բաղդատմամբ: Աւելի գէշէր աս: »

— «Իրաւ որ սոսկալի դիրք մը, » ըսաւ սիերիմ Ռէշիտ փաշան, «բայց ճշմարտութիւնն է, Առնավուտ փաշան այնպիսի պերճախօս լեզու մը ունի, և իրերը այնքան լաւ կը նկարագրէ, որ կրնայ քեզ հաւտացնել թէ սուլթանէն լրաբեր թռչուն մըն է: »

— «Վսեմութիւն, ես իրերը կը պատմեմ բնականօրէն, աւելի ոչինչ: Այդ կապարէ կարկուտին մէջ ես նաւակ մը տեսայ, և ո՞վ կարծէք թէ առջևս ելաւ: Լամբրոս ինքը, այն մարդը որ թևս վիրաւորեց, և որուն կեանքը ես խնայեցի: Ուրիշ Քարօնի մը պէս զիս առաջնորդեց Քլէիսօվա, և ապա Միսօլունկի բերելով զիս Սխերօնէն, կամ ջուրէն անցնելով, բերաւ զիս խկական դժոխքին մէջ, մեռածներու տեղը, կամ նոյնիսկ քաղաքը: Կարճ կապելով, բարեկամներս, հոն մարդիկ հարիւրներով կը մեռնին ամէն օր: Հոն է կոկիթոսը խկապէս: Մեր ոռոմբերը քաղաքը փոխած են կրակէ Ֆլէկէթօնի, չկայ տուն մը հոն որ չծխայ կամ չվառի: Ապերախտ Լամբրոսը զիս տւաւ իր տիրոջ: Անոնք վայրենի գաղաններու պէս վրաս վազեցին, զարկին, շարչարեցին, ապա որպէսզի մասնակից ըլլամ իրենց կրածներուն, երէբոսի մէջ փակեցին զիս, այսինքն տան մը մութառաստաղին մէջ, և հոն մնացի երկու շաբաթ, մերկ, սոված, հեծկլտալով և ենթակայ բոլոր ոռոմբերուն որ դուք կը նետէիք: Իմ սոսկալի բանտարկութիւնս Քանարիսի հրձիդ նաւուն մէջ, որը մինչեւ քիչ առաջ կը նկատէի կեանքիս իրեւ ամենամութ միջադէպը, օրհնութիւն մըն էր ասոր համեմատելով: Բաղդը, Քունը, Ծերութիւնը, Մահը, Երազները, Դժբախտութիւնը, և երէբոսի և Գիշերւայ բոլոր զարմերը չընապատեցին զիս: Ես կ'սպասէի Ազրայէլին, մեր մարդարէին բարի հրեշտակը, որ վերջապէս գթար վըրաս և մահ չնորհէր ինծի տանելով զիս դուրս կեավուրներու այս թշւառութեան մէջէն, երբ գիշեր մը դուռս բացւեցաւ և քաղցր ձայն մը կոչեց ինծի: Սուրբ Ֆաթման, մարդարէին աղջիկը, չէր կրնար աւելի ճոխ բալասան հեղուլ սըրտիս վրայ: »

— «Ո՞վ էր ատ: »

— «Քրիստոնեայ մը, Տէմիցանայի քէհեային աղջիկը, ամուսնացած կաղ և անարժէք մօրացիի մը հետ։ Ես մը տերմաբար կը ճանշնայի զայն Պէլօպնէսի մէջ։ Բարեբախտաբար հոն էր ան, և անհանգիստ էր մինչև որ կերպ մը գտաւ իմ բանտս մտնելու։ Փոխանակ չուներու, կատուներու և մուկներու, որ կերակուրի տեղ կը հրամցնէին ինծի, ան քիչ մը հաց բերաւ ինծի։ Ան այնքան գեղեցկատեսիլ է որքան դրախտի հուրիները։ Ճշմարտութիւնը այն է որ այս Պէրսիֆօնէի բազուկներուն մէջ գտայ արքայութիւնը։ Կարծ կապելով, երր ան իմացաւ որ իր հայրենակիցները մտադրած էին սպաննել զիս, բերաւ ինծի այս գեղեցիկ պատմուճանը, որով կարողացայ փախչիլ։ Այսօր ես կը թափառէի Միսօլունկիի մէջ, այդ աշխարհային գժոխսքը, և իմ ուղեղս կը ճամբեցնէի կերերոսին խարելու և պարիսպներէն գուրս պրծելու միջոց մը գտնալու համար։ Յանկարծ ինքինքս պահակի մը առջև գտայ։ Սոված ըլլալ կեղծեցի, և անոնցմէ ուտելու բան մը խնդրեցի։ Երբ կ'ուղես մուրացիկ մը կատղեցնել, խնդրէ իրմէն որ ոսկի մը մանրէ։ Անոնք, բարկացած, մօտեցան զիս խարազանելու։ Հարցուցին թէ ո՞ւրիէ կուդայի ես, ըսի անոնց թէ ես պուլկարացի եմ, և խնդրեցի անոնցմէ որ թոյլ տան ինծի գուրս գալ մութին մէջ ագռաւ որսալու համար։ Ես համարձակեցայ ըսել որ ուէ մէկը ինծի հետեւ։

«Վերջապէս ահագին սուլիացի մը, կերերոսը ինքը, վճռեց ցատքել ինծի հետ պարիսպներէն գուրս։ Ուրիշ մը հրացանը փոխ տւաւ ինծի։ Ես ուղեցի Հերակլէսի պէս ձեզի բերել այս կերերոսը, բայց ան հասկցաւ զիս և փախաւ։ Այսպէս է իմ գժոխսք իջնալս ու անկէ ելլալս։»

— «Զարմանալի՛, շա՛տ զարմանալի՛,» աղաղակեց իպրահիմ։ «Չեմ հասկնար թէ ինչպէս այսպիսի հրացաններով բան կընեն,» ընդմիջեց իտալացի մը, նախկին շատախօսը, երբ քննեց յունական հրացանը։

— «Այդ ապերախտ Լամբրոսը ցցի զարնելու և կախւելու արժանի է,» ըսաւ Ռէշիտ փաշան։

— «Վաղը առաւօտ, յիսուն բանտարկեալ պիտի կախեմ ամրոցներու դիմաց՝ քաւելու իմ արժանաւոր բարեկամիս, Առնավուտ փաշային կրածները,» բացադանչեց եգիպտական հրամանատարը։

— «Բայց, ամենակարող իշխան։ Ես դեռ չեմ աւարտած։ Վաղը դիշեր, բնակիչները վճռած են գուրս գալ,

սուր իձեռին։ Անոնք մտադիր են մեր բանակին մէջէն իրենց ճամբան կտրել ու անցնիլ։ Քարայիսքաքիսը Արաքինթոսի բարձունքներէն վար պիտի գայ անոնց օգնելու։ Լաւ է որ պատրաստ ըլլանք, որովհետեւ անոնք խենթի պէս պիտի կուրին։ Անոնց պատրաստութիւնները արդէն եղած են։ Այդ խուժանը վայրենի գաղաններու վոհմակին կը նմանի։»

— «Չէ որ գուն կ'ըսես թէ մենք գործ ունինք իսկական վայրենի գաղաններու հետ։ Միթէ՞ կարելի է որ անոնք այդպիսի յանդուդն և կործանարար յարձակումի մը ձեռնարկին,» աղաղակեց իպրահիմ, վեր կենալով, կասկարմիր կտրած։

— «Անոնք գուրս պիտի գան, և աւելի մեծ արիւնակեղութիւն մը պիտի ըլլայ հիմա քան երբէք, ես կը ճանչնամ կեավուրները, որովհետեւ երկու անդամ պաշարած եմ զանոնք։ Տեսա՞ր ինչ պատահեցաւ Քէիսօվայի մէջ։ Ուստի եկէք թողունք որ անցնին, և թող այս անդամ, առանց արիւնակեղութեան մտնանք Միսօլունկի,» աւելցուց Թէշիտ։

— «Ես քու կարծիքիդ համամիտ չեմ, Ռէշիտ,» պատասխանեց եղիպտացին, երկար մտած ելէ ետք։ «Այդպիսի ընթացք մը վատ է։ Եկէք նախապէս բունենք նեղ անցքերը և Արաքինթոսի ստորոտը, և ջարդենք, անոնք բոլորն ալ։ Իրենց ազգին ու ապստամբութեան սիրտը հոս է։ Միսօլունկիի անկումը իդերև պիտի հանէ ապստամբութիւնը, և յաւիտեան պիտի հաստատէ խաղաղութիւնը։»

Իր եւրօպացի սպաներն ալ հաւանեցան այս վճռին։ Անմիջապէս ամրող բանակը, հետիոտն, թնդանօթաձիգ և հեծելագունդ այնպէս կարգագրւած էին որ յոյներու յարձակումը աւելի դժւար պիտի կացուցանէր։

### ԺԷԼ ԳԼՈՒԽ

Զ Ա Ր Ա Տ Ա Ր Ի Ք Ն Ե Ր Ը

Այս սարսուազդեցիկ տռամին վերջին աւեսարանը կը մօտենայ։ Ապրիլ քսանւերկուքը հասած է։ Յարձակումը տեղի պիտի ունենար երէկ, բայց ներսի և գուրսի յոյներուն միջև սխալ հասկացողութեան մը հետեւանքով օր մը յետաձգւած էր։

Քաղաքին բոլոր կիները մարդու զգեստ պիտի հագնէին,

որպէսզի իրենց ուժերը մեծ երենար թշնամուն, և որպէսզի կիները չճանչցւին և իրենց վրայ յարձակում չկրեն իրենց սեռին պատճառով։

— «Ուրեմն ես մարդ եմ,» ըստ օր. Ռ—, քիչ մը ճերմակ լաթ փաթտելով իր գլուխը, փաթտոցի մը պէս, և պատմուճան մը առնելով իր բաղուկներուն վրայ։

— «Ես ալ,» աւելցուց Անդրօնիկէն, ժպիտով մը ։ Առաջին անգամը չէ որ մարդու հագուստ հագած եմ։»

Երկու կիներու երեսներուն վրայ խոժոռ նայւածք մը կար, որ կը վկայէր թէ իրենց ցնծութիւնը բռնազրօսիկ էր։

— «Հիմա, ուրեմն, բարեկամներս, մեր տուներու աւերած պատերէն մեկնելէն առաջ, որուն մէջ այնքան ամիսներ եղբայրներու պէս ապրած ենք, վերջին անգամը ըլլալով աղօթենք մեր յանդուդն ձեռնարկին լիուլի յաջողութեանը, և մեր ազգին ազատութեանը համար,» ըստ թրասիբուլոս և ջանաց ծունկի չոքիլ։

— «Ամենակարող և արդարադատ Աստւած,» աղաղակեց զգածւած, միւսներն ալ ծունկի չոքելէն ետք։ «Դուն որ մարդը ստեղծած ես աշխարհիս վրայ, փրկէ Յունաստանը։ Փրկէ իր զաւկները։ Մեր պատրիարքները, եպիսկոպոսները և քահանաները, և ամենազնիւ հերոսները արդէն բարձրացած են բարբարոսին մահւան խորանը, քու սուրբ կրօնիդ սիրուն։ Ընդունէ մեր, զաւակներուդ, նոր արիւնը, բայց փրկէ Յունաստանը և աղատէ զայն երկար չարչարներէ։»

— «Ամէ՞ն։ Ամէ՞ն,» պատասխանեցին ամէնքն ալ, և արտասւալից աչքերով գրկախառնւեցան։

— «Բագուկիս վրայ կոթնէ, թրասիբուլոս։ Քու աջ բազուկդ անոր տուր, Լամբրոս։ այսպէսով մենք բնաւ պիտի չզատւինք։ Եթէ բախտը քեզի դպչի, զիս ալ պէտք է առնէ։» Թրասիբուլոս երախտագիտական և լուռ ակնարկ մը նետեց իր սիրուհին։ Քարլ, օր. Ռ— և Քուլէսա շրջապատեցին զանոնք նոյն լրջութեամբ և լուռթեամբ։

Յոյներէն զատ, Միսօլունկիի մէջ կը տեսնէին բազմաթիւ յունասէրներ, որոնց գլուխն էր տօքթ։ Մայէր, խմբագիր «Greek Chronicle»ին։ Մէկ ձեռքով իր կինն ու զաւկները կ'առաջնորդէր, միւսով բռնած էր այդ երկար պաշտումի իր թանկագին լրագիրը։ Անոնց հետ էին գնդապետ Տիթմար և Տիօնէ, խմբապետներ, լուցօվ և Սահցէր պէրկ, տեղապահներ Քէմբ, Շիփան, Ճիաշօմուծծի, և Ռուսէր և պարոն Ռիցէլ։

ինչպէս ըսած ենք, ապրիլ ամսուն մէջ էր աս, և արեգակը ջուլ համաստեղութեան վրայ էր։ Վարդեր և յակինթներ յաջորդած էին միօրինակ ձիւնին։ մեղմ զեփիւռը հիւսիսի ու հարաւի կատաղի հովերուն յաջորդեց։ Երկնից անծայրածիր կապոյտ պատմուճանը իր աղամանդեայ աստղերով չէր ծածկւեր այլևս տխուր ամպերով ոչ ալ ձմեռնային մրբիկներով։ Ան կը նմանէր գոգաւոր հայելիի մը, որուն մէջ ծաղկապսակ Ռէան ցոլացուց իր չքեղութիւնն երու զարդերը։

Եւ սակայն ուրախութեան այդ յունական գեղանկարին կը պակսէր ամառւան ձայնը։ Անդագար թնդանօթածգութիւնը վտարած էր անհոգ բայց նախանձու սոխակը։ Ոչ մէկ թոչուն, ոչ մէկ կենդանի արարած, բացի ագռաւ էն և անդզէն չհամարձակեցան Միսօլունկիի այցելել այդ ամառ։ Ոչ ճրճռան ծղրիտը, ոչ սիրունիկ թիթեռնիկը, ոչ ալ մեղրածորան մեղուն այլևս չյաճախեցին այդ ծուխի վայրը։

Քարայիսքաքիսի եղած տեղէն աւելի վեր, աւելի բարձր թուած էր արևմտեան Յունաստանի ամառնային աշխարհը, կարծես ձնչւած ըլլար սարսափէ, ոչ երգել, ոչ ողբալ համարձակելով Միսօլունկիի ճակատագիրը, այլ պահւըտելով, սարսափահար, իւրաքանչիւր թնդանօթի և ոռւմբի պայթիւնէն, որով իւրահիմ կը բգկտէր երկինքը։

Այդ դատապարտւած քաղաքին բնակիչներուն յարձակումը մինչև իսկ աւելի ուսումնասիրութեան արժանի է տեղի ունենալէն առաջ քան թէ ետք։ Այդ ամբոխը կը պատրաստըէր մութ գիշերով գերազօր բազմութեան մը մէջէն սուրով ճամբայ բանալ՝ թոչելով պատերազմասէր և անքուն թշնամիին մէջէն։ Պարթաքասի յայտնութիւններուն վրայ թշնամիին բռնած էր բոլոր ճամբաներն ու լեռան ստորաները հեծելազորքերով ու թնդանօթածիգներով։

Այդ մեկնող խումբը, բոլորն ալ արական հագուստ հագած, կը պարունակէր Զորս Տարիքները։

Մանկութիւն։ Ընկերութեան կոկոնը, մարդկային կեանքի այդ մաքուր խորհրդանշանը, որու մաքուր դէմքին վրայ հայրը կը ճանչնայ իր իսկ սրտին խորութիւնը, և որուն ձեռքին անվարժ շարժումներուն, բերնի քաղցր ժպիտին, և անոր արտեանունքներուն նւազկոտ բացումին ու փակումին մէջ, մայրը, խորունկ մտածումներով, կը ջանայ գուշակել իր աշխարհ բերած ապագայ մարդը։

Մանկութիւն։ Ան իր գլխուն վրայ իջնող մրբիկին շուքը չըռնեց։ Վիշտ, ուրախութիւն, երկիւղ, վտանգ, անոր համար դեռ նշանակութիւն չունէին։ Մօրը գիրկը իր բազմոցն էր, ու անոր կուրծքը իր ծաղկէ բարձը։ Երբ սրածայր արաբական նիղակը բղկտեց անոր անմեղ կերպարանքը կամ կարթաձև ալպանական սուրը բաժնեց անոր փոքրիկ գլուխը, կրկին բարձրացաւ բարձունքները, երկնային ողիի մը նման որ վայրկեան մը առաջ միայն կը շնչէր աշխարհի վրայ, և բնաւ պղծւած չէր մեր ապականւած մթնոլորտով։

Յետոյ կուգայ Պատանեկութիւնը, ծաղկեպսակ և պայծառ պատանեկութիւնը, մարդն իր ֆիզիքական արթնութեան մէջ, երբ տպաւորութիւնները խորապէս կը ներգործեն իր կենդանի երեակայութեան վրայ, երբ իր կերպարանին մէջ փայլող կայծը պատրաստ է դուրս ժայթքել հրաբուխի նման, որուն արագարիւն դատողութիւնը անկարող է խաղաղեցնել։ Պատանեկութիւն, կ'ապրէր միայն յուզումներու ույափշտակութեանց մէջ, կը պարէր ուրախութեամբ որովհետեւ իր բանտարկութիւնը բեկանւած էր և Միսօլունկիի դուռները բացւած էին վերջապէս։ Կը պարծենար իր ուժին վրայ։ Ինքզինք անդունդներ կշռելու չափ զօրաւոր կ'զգար։ Իր հայրերու հերոսական պատմութիւնները այնքան լեցուցած էին իր միտքը, որ մոռցաւ վտանգը, արհամարհեց լօրտանման միւսիլմանը իբրև անզօր մէկը, և իր անւան արժանի բան մը ընելու փառասիրութեան կայծով կ'այրէր։ Իր նկարագիրներն էին ինքնագոհութիւն և խօսքի մէջ պատրաստականութիւն։ Իր շարժումները, ըմբշական քայլերը թեթև, թեաւոր, անզուսպ, և իր խօսքերը ջերմեռանդ, անխարդախ, անկեղծ և հայրենասէր։ Ան ծարաւի էր ազատութեան այնպէս ինչպէս Տանտալոսը՝ ջուրի։ Եթէ անոր տեղ մահի հանդպէր, մահը նախընտրելի էր Միսօլունկիի անվերջ տառապանքներուն։

Պատանեկութիւնը համակրանքով կը նկատւէր կատարելութենէն, մարդկային կեանքի այդ ծայրով, ուր դասողութիւնը զգացումին սանձերը իր ձեռքերուն մէջ բռնած է, երբ ականջները ուշ չեն դարձներ ուրիշներու Խրատներուն, և հոդին կը բնակի զարգացած մարմնի մէջ, որուն բոլոր կազմերը կատարելութեան հասած են։ Անոր յօնքերուն վրայ կը նշմարին դարնիներ, կարմրած անցեալ կը ուիւներու արիւնով։ Անոր փառասիրութիւնը խոճեմ, շըրջահայեաց և գունաւորւած է նախանձախնդրութեամբ։ Ան-

նման պատանեկութիւն, ան, խանդավառութեան մէջ, կամ գինովցած յաղթանակի ուրախութիւնով, փառքը իր դրացիին չթողուր։

Անոր իւրաքանչիւր քայլը հրամայւած է անցեալ պատահաներու տրամարանութիւնով։ Պողպատը որ ան կը սրցնէ, ջահը որ ան կը պատրաստէ, ուումբերը որ կը շպրդէ՝ կը պատրաստին իրիկուն մը այն հաճոյքով որով որսորդմը կը մաքրէ իր հրացանը։ Որսորդը մէկ գնդակով հարմը կը մաքրէ իր հրացանը։ Եթէ պատահաբար իր առջև երեխ չոյնութեան մը անտառէն, ան կը նկատէ մրցանակը աւելի դըժար բայց աւելի բաղձալի։ Առաջին անգամը չէր որ մարդւար կային դոյութեան այս ժամանակամիջոցը կը քալէր առաքինութեան և փառքի ճամբով։ Ուրիշ օրերու մէջ, ան կը քալէր անկէ, առանց գիտնալու թէ անոր մօտ կային խորունկ հեղեղատներ, և սեպացած նդունդներ, և թէ բոլորին վերջը Սնմահութեան բնակավայրն էր։ Եթէ մինչև հոտ հասնէր, հասած կ'ըլլար նաև իր նպատակին և գոհացուցած կ'ըլլար իր փառասիրութիւնը։ Եթէ չյաջնողէր, գոնէ այն միիթարութիւնը կ'ունենար թէ ինկած էր մեծ պողոտային վրայ։

Յետոյ կուգայ Ծերութիւնը։ այդ յարգելի երկրորդ մանկութիւնը։ Մարդը, քառասուն քայլ գէպի կէսօր մագլցելն ետք, իհարէկ քառասունըհինգ քայլ ալ պիտի իջնայ միւս կողմէն, և դեռ ան վստահ չէ թէ քառասունըհինգ երրորդը կը հասնի։ Որքան կ'իջնայ նոյնքան իրեն Փիզիքական և մտաւորական կարողութիւնները կ'սպառուին, նոյնքան իր մազերը կը ձերմկին, ճակատը կը կնճռոտի, իր ծունկերը կը գողդոցէն։ Իր կնճռոտած երեսը մօտ գըտնւողներու յարգանքը կը հմայէ։ Ան կ'ազդէ անոնց որոնք մարդկութեան կատարելութեան մէջ են։ Իր լոկ ներկայութիւնը բաւական է խաղաղութիւն բերելու ամէնաաղմը։ կայոյզ ժողովրդին մէջ։ Իր լոկ մատին շարժումը բաւական է կողպելու ամէնաանփոյթ տէմակօկին շուրթները։ Իր ստորագրութիւնը միայն բաւական է հանդիսաւոր ուխտ ընել տալու։ Իր շուրթներէն կը հոսին առակներ, զըրոյցներ, կատակներ, օրինակներ, բոլորն ալ քաղւած են իր տեսածներէն ունեցած փորձառութիւններէն, կեանքի այս երկար համատեսարանէն։ Ի՞նչ քաղցրութիւնով լեցուն չէ այս տարիքը։ Եթէ հոգին երբեք խստասիրտ էր վտանգներու մէջ,

վերջապէս բարի և փափուկ դարձած է : Սիրտը , նրբեմն ծարաւ փառքի , և տարւած կիրքով , հիմա հանդարտած էր և կը միխթարւէր : Իր աջ ձեռքին օրհնութիւնը Ամենաբարձրեալին օրհնութեանը կը նմանի : Ան բնական խոստովանահայրն է միւս Տարիներուն , և ամենամեծ վեհանձնութեամբ կը ներէ թերութիւններուն ու սիսալմունքներուն : Ինչ որ են անոնք ան գիտէ :

Ծերութեան բաժինը Միսօլունկիի յարձակման մէջ, կը  
նմանի ծովային յամառ կուրի մը մէջ բերւած դրօշակիի նա-  
ւու մը, — որ թէե փառաւոր ու յաղթական անցեալ մը  
ունի, բայց ներկայիս ինկած և բազմաթիւ գնդակներով  
ծակծկած է : Առաջին հարւածէն անոր կողերը պիտի պատ-  
ռին, բայց իր վախճանը փառաւոր կ'ըլլայ: Եթէ հրձիդ  
նաւու մը փոխւի, և այդպէսով բոցերու մէջ թաղւի, այդ  
ատեն երիցս աւելի փառաւոր կ'ըլլայ անոր վախճանը: Ծե-  
րութիւնը այսպիսի հրձիդ նաւ մը պիտի ըլլար այդ յաւեր-  
ժայիշտակ գիշերւան մէջ :

Անոնք, որոնց տարիներն ու տկարութիւնը չթոյլատրեցին, հետևելով միւսներուն, քալելանցնիլ թշնամիի շարքերէն, որոշեցին ետ մասԼ իրբև դոհեր : Քրիստոս Քափսալիս ընտրւած էր իրբև անոնց առաջնորդը, կէս այրած փայտ մը իր ձեռքին : Ապա շատ մը յանդուգն և արի բումէլ ցիներ իրենքզ իրենք փակեցին հողմաղացներու, առւներու, և ըստորերկրեայ տեղերու մէջ, վճռած մինչև վերջ կռւիլ բարբարոսներուն դէմ, և ապա իրբև ամբողջութիւն մը դուրս պիտի գային ողջակէլ ըլլալու ազատութեան սեղանին մրաւ :

Digitized by srujanika@gmail.com

*U b n o L n e u q b b U u q n e d p*

Գիշերւայ ժամը ութն էր. սլաշարւողները խմբւած էին Ուկասի և Մօնթալամպէրի արկելեան հրետանիներուն մօտ, ուրկէ մտադրեցին իրենց յարձակումը սկսի :

Երեք հազար կռւողներ, որոնցմէ ոմանք վիրաւոր և վատառողջ, գլուխ պիտի անցնէին յարձակումին և ճամբայ բանային հաղարաւոր արհեստաւորներու և հինգ հազար կիներու ու մանուկներու որոնք կը հետեւեին:

Թէև պուլկարացի մատնիչը, Պարթաքասը, ինչպէս կը կոչէին եւրօպացի գրողներ, յայտնած էր միւսսիլմաններուն

յոյներու ծրագիրը, սակայն յաջողութիւնը մեծ մասով կախ-  
ւած էր Քարայիսքաքիսէն։ Այս գօրավարը, թէև քաջ և  
արագաշարժ, ոչ Մարկոս Պօղարիսն էր և ոչ ալ Օտիսեսը։  
Իրեն ունեցած պատեհութիւնով ի՞նչ չէր կրնար ընել այս  
երկու ախոյեաններէն ունէ մէկը։

Անդրօնիկէն ու Թրաստիբուլոս հասան նշանակւած տղզը  
է առաջարկութեան առաջարկի, ներբ հաւաքւած էին:

— «Ահա յարձակման ծրագիրը,» ըստ Նօթիս Պօղարիս,  
— և այս պատճենութեան համար անհրաժեշտ մենք,

օրւայ Նեստորը : «Այս չորս փայտէ կամուրջնալու ուռք ,  
բացարձակ լռութեամբ , դուրս պիտի անցնինք : Մենք պի-  
տի հաւաքւինք մեր մարտկոցներուն Ռէկասի և Մօնթալամ-  
տի պէտք առ ան , դառնալով զինուրներուն ,  
պէրի , առջև : Դուք ,» ըստա ան , դառնալով զինուրներուն ,  
«երեսկիվար ինկած պիտի մնաք , մինչև որ յարձակումի նը-  
շան տանք ձեզի : Այսատեն խուժեցէք այս երկու աշտա-  
շան տանք մէմ , որոնք իպրահիմ փաշան կառուցած է մե-  
րակներուն դէմ , որոնք իպրահիմ փաշան կառուցած է մե-  
րակներուն դէմ : Դուք ,» ըստա ան , դառնալով պահագունդին , «Նը-  
զի դէմ : Դուք ,» ըստա ան , երկու մասի պիտի բաժնւիք :  
շանը ընդունածնուղ պէս , երկու մասի պիտի բոլոր պահակնե-  
մէկ մասը , — Մօնթալամպէրի այդ կողմի բոլոր պահակնե-  
րը , — պիտի ճեղքէ անցնի Ռէշիտի բանակէն : Առնավուտ-  
ները հոն են , այնպէս որ մեր ճեռնարկին ամէնադժւար  
մասը պիտի ըլլայ : Միւսը , կիներու , մանուկներու և ան-  
մասը պիտի զիտայ : Միւսը , կիներու , մանուկներու և ան-  
մասը պիտի զիտայ : Միւսը , կիներու , մանուկներու և ան-  
մասը պիտի զիտայ : Միւսը , կիներու , մանուկներու և ան-

— «Ժամանակն է որ բաժնելինք։ Արիութիւն, եղբայրներ։ Համբերութիւն և արիութիւն։ Մենք մինակ մնացեր, և սակայն ամբողջ Եւրօպան կը հիանայ մեր քայլութեան վրայ։ Անմահ է ան որ կ'իշնայ այս գիշեր, և ջութեան վրայ։ Անմահ ան որ կ'ապրի սպաննեածներուն վրէժը լուծելից անմահ ան որ կ'ապրի սպաննեածներուն վրէժը լուծելու»։

Միայն տասը վայրկեան ետք բաժանման սրտառուչ  
տեսարանը տեղի ունեցաւ ծովափին վրայ։ Ծեր, հիւանդ  
և շատեր բնակիչներէն, որոնք չուղելով իրենց ծնըն-  
դավայրէն բաժնւիլ, քաղաքը պիտի մնային, արցունքնե-  
րով կը գրկնդիսառնւէին, ու կը բաժնւէին իրենց զաւկնե-  
րէն, եղբայրներէն, ծնողքներէն, ազգականներէն և բարե-  
րէն կամներէն։ Ըստանիքներ իրարմէ կը հեռանային։ Ամէն  
մէկ վերջի համբոյրին կը հետևէր հեծկլտուքը։ Ամէնա-  
վայրագ պատերազմողները արտասւեցին այդ արիւնաներկ

հողին վրայ, և շատ մը քարսրտեր զգածւեցան, վարանեցան և ետ ընկրկեցան:

Սպիտակամազ ծերունի մը առաջ անցաւ և ուղեց խօսիլ, Քրիստոս Քափսալիս առաջնորդն էր աս: Տիսուր լոռւթիւնը վայրկեան մը ընդմիջնորդն ողբն ու կոծը:

— «Եկէք, եկէք իմ զոհիս աննւաճ հոգիները. վերջացուցէք այդ ամէնը: Յանուն Քրիստոսի, թող մնացածը դուրս երթայ,» աղաղակեց առաջնորդը: «Այս վայրկեանները թանկ են: Հետեւեցէք ինձի: Ես պիտի առաջնորդեմ ձեզ տեղ մը. ուր, եթէ բարբարոսները համարձակին մօտենալ, դուք աւելի մեծ փառք մը պիտի գտնէք, քան այս ազգականները որոնցմէ կը բաժնեիք հիմա:»

Այսպէս վերջացաւ բաժանման տեսարանը: Քրիստոս Քափսալիս առաջնորդեց կիները, մանուկները և քանի մը կամաւորները, որոնք վառօդի շտեմարանին մէջ պիտի մը նային, ուր երեսուն տակառ վառօդ կար: Հոն պատրաստ ւած էր ան Արէսի ողջակէղ մատուցանելու, արդարեւ ոչչորքոտանիներէ, ցուլերէ, ձիերէ, այլ մարդկային կեանքերէ:

— «Փա՛ռք Աստծու: Վերջապէս դուրս ելանք,» աղաղակեց Թրասիրուլու, պարիսպներուն ետև անցնելուն պէս:

— «Կը թւէր թէ բաժանման այդ սրտապատռ տեսարանը բնաւ պիտի չվերջանար.» ըսաւ Քուլէսա:

— «Առ՛ւս: Մի խօսիք,» փսփսաց Անդրօնիկէն, իր նըշանածին թւէն սեղմելով, և կոթնցնելով իր դաստակին վրայ:

Այս պարագային անկանոն հրացանածգութիւններ սկսան լսւիլ Արաքինթոսի բարձունքներէն, յայտարարելով որ հոն գտնող պետերը իրենց օգնութեան կուդային:

Միսօլունիի ժողովուրդը շարունակեց սովորականին պէս կրակել Խպրահիմը խաբելու համար: Պահապանները ամէնէն ետք ճամբայ պիտի ելլային քաղաքէն:

Միկնոյն ատեն, Խպրահիմ, որ Լիսպէս տեղեկացած էր Պարթաքասէն, ամէն նախազգուշութիւններ ձեռք առած էր: Ան խրկած էր առնավուտներու զօրաւոր բանակ մը Արաքինթոս լեռան ստորոտը՝ Քարայիսքաքիսի վար իջնալը արդիելու համար: Միւս մնացած ամբողջ բանակը զէնքի տակ պահեց, պատրաստ կարելու յոյներու անցքը: Ան կըրկին ամբացուցած էր երկու աշտարակները և գծին գլխաւոր դիրքերը, և անոնց ետևէն ձորին յատակը շարած էր

հեծելագունդը, պատրաստ խուժելու ուր որ կարիք կար: — «Որքա՞ն պայծառ է լուսնի լոյսը այս գիշեր: Գէշ բան է այսպէս երեսկիվար պառկիլը » ըսաւ օր. Ծի—:

— «Աւելի լաւ կ'ըլլար եթէ լուսինը շըլլար: Ցորեկ կը նմանի. թիւքքերը շարունակաբար կը կրակեն մեր մարտկոցներուն: Ի՞նչ կը նշանակէ ատ,» հարցուց Թրասիրուլոս:

— «Ուէ մէկը Պարթաքասը տեսա՞ծ է Միսօլունկիի մէջ այսօր կամ երէկ,» հարցուց Անդրօնիկէն՝ իպատասխան:

— «Ո՛չ: Կարծե՞ս որ ան փախած Միսօլունկիէն մեզի մատնած ըլլայ,» հարցուց Քուլէսա:

— «Ո՛հ, ինչ ահարկու սխալ գործեցի զայն արձակելովս: Թշնամուն կրակը այնքան բուռն է որ կարծես թէ բոլորն ալ արթուն ըլլային և սպասէին: Ես գլուխս գրաւ կը դնեմ որ Պարթաքասը փախած է:»

— «Պուլկարացի՞ էր այդ Պարթաքաս ըսւածը,» հարցուց սուլիացի մը որ անոնց մօտ երկնցած էր և լսած անոնց խօսսակցութիւնը:

— «Պուլկարացի՞: Ո՛չ: Ինչո՞ւ:»

— «Ո՞քան բարձր էր:»

— «Կարձ էր ան, կուզ, և ծուռ սրունդներով:»

— «Այդ մարդն է ուրեմն: Ան ագռաւներու համար ճամբայ ելաւ և ագռաւի պէս թռաւ,» ըսաւ սուլիացին իր բուռնցքը գետնին զարնելով: Այս այն մարդն էր որ խարւած էր կեղծ պուլկարացիէն, և քանի մը խօսքով պատմեց խնդիրը:

— «Սոսկալի է: Եթէ միւսներուն պատմենք, բոլորն ալ պիտի յուսահատին: Հանդարտ կեցէք, և Աստւած կ'օգնէ մեզի: Հիմա կը հասկնամ թէ ինչու Քարայիսքաքիս եկած չէ գեռ: Կուի բռնւած ըլլալու է,» ըսաւ Թրասիրուլոս, խղճահար:

— «Յառա՞ջ, յառա՞ջ աղաղակեց հրամայող ճայն մը, և անմիջապէս ամէն ոք ոտքի ցատքեց:

— «Բարեկամնե՞ր: Զբաժնւինք իրարմէ,» ըսաւ Անդրօնիկէն: «Քալեցէ՞ը ուր որ մենք քալենք:»

— «Յառա՞ջ: Մահ բարբարոսներուն:» Այս երկրորդ աղաղակը յոյներու շարքերուն մէջէն վաղեց երբ անոնք խուժեցին եղիպատցիներու առաջնագոյն պատնէշներուն վրայ:

Նոյն վայրկենին կիներն ու մանուկները, միւսներուն հետ, դուրս խուժեցին քաղաքէն:

Թշնամուն գնդակներու կարկուտը սուլեց անոնց չորս դին։ Մրրիկին մէջ յոյն յառաջապահ գունդին համար լայն գերեզմաններ բացւած էին։ Սակայն արաբներու ո՛չ թշնդանօթի գնդակները, ոչ նիղակները, ոչ ալ ձեռքի զէնքերը կարող էին կեցնել առաջին գծին դրոհները։ Շուտով անոնք անցան մեծ ջարդի վայրէն, ցրւեցին հետիւտները, ցատքեցին պատնէշներուն վրայ և արջառի պէս ջարդեցին եգիպտացի հրացանաձիգները և ֆրանսացի սպաները, իրենց հրացաններուն մօտ։

— «կեցի՛ր, Քարլ! Ես լմնցայ,» աղաղակեց օր Ռ—Ն, որուն կուրծքը պատուած էր գնդակով մը։

Աղջիկը ինկաւ հունդարացուն բազուկներուն մէջ, երբ արաբ ամբոխ մը, նիղակներով զինւած, կը խուժէր զանոնք։ Քարլ իր կռնակը յենեց կառքի մը, և օգնութիւն աղաղակեց։ Քուլէաս, ճշմարիտ սպարտացու մը պէս, կեցաւ վիրաւորւած կնոջ և իր օդնականին առջեւ, և յուսահատօրէն կռւեցաւ։ Ետեէն խուժող հոսանքը մէկդի տարաւ Անդրօնիկէն, կազ թրասիբուլոսը և Լամբրոսը ուրիշ ուղղութիւնով մը, առանց կարող ըլլալու իրենց գլուխները կամ աչքերը դարձնել վերջին տեսութեան մը համար։

Հունդարացին և սպարտացին իրենց հրացաններով և իրենց սուրերով մահ սփռեցին ամէն կողմ։ Բարբարոսներու խառնիճաղանձը հոն խուժեց և մահը անխուսափելի էր։

— «Վար, փոսին մէջ նետէ վիրաւորւած կինը, Քարլ! Եթէ չընես, արաբները մեզի համար խիստ շատ պիտի ըլլան,» պոռաց Քուլէաս, մագլցելով հրացանի կառքին վրայ և ետ մղելով տասը նիղակաւորներ, որոնք իր ոտքերուն առջեն կ'անցնէին։

— «Ե՞տ, Ե՞տ! Ես կրնամ քալել,» հեաց սուլիացին, իր սղմած ակուաններուն մէջէն։ «Մի՛ թողուք զիս։»

Հունդարացին շալկեց դայն և գնաց դէպի փոսը, և դէպի ետ սողալով երկուքն ալ ինկան ցեխին մէջ։ Լուսինը կը դաւաճանէր ալետանջ Միսօլունկին։ Անոր մահիկ եղջիւրը, այդ մահւան գիշերին մէջ, երկնային նշանի մը պէս, կը ծառայէր իսլամի երկրային մահիկին։

Քուլէաս մինակ մնացած էր խուժանին դէմ։ Զորս նիղակի հարւածներ բղկտած էին զինքը։ Իր ուժը գրեթէ սպառած էր, և միայն իր սպարտական ջիղը կենդանի կը պահէր զինքը։ Հոդեարքի այդ սոսկալի վայրկենին, յանկարծական ներշնչում մը ունեցաւ ան։

Հրետանին քիչ ետ, պատնէշին վրայ քաշւած էր։ Անոր բերանին առջև, ծնոտի որմածակին մէջ, հաւաքւած էին եգիպտացիները՝ փոսը ցատքելու համար։ Շանթի մը պէս խաչակնքեց Քուլէաս, և ապա կրակեց իր ատրճանակը թշնդանօթին ուղղակի լուս եղած տեղը։ Իր երկու ոտքերը անկւեցան իրարմէ հեռու երկու անիւններուն առանցքին վրայ։ Թնդանօթը իր երկու սրունքներուն մէջտեղ և տակն էր։ Թնդանօթի արձակումէն ինքը ինկաւ գետին, ճիշդայն վայրկենին երբ գնդակը կը հերկէր թշնամուն մէջ, և փոշին լեցուցած էր որմածակը։ Քարլ և վիրաւորւած կինը պատեհ առիթը գտան փախուստ մը փորձելու։

Սուլիացին գէշ կերպով վիրաւորւած էր, սակայն իր ծայրագոյն յուսահատութեան մէջ ոտքի ելաւ, հաւաքեց իր ուժերը և, Քարլին հետ մէկտեղ, պատնէշներու չուքէն օգտւելով, աճապարանօք անցան փոսէն, մագլցեցին դիմացի կողմը, և անմիջապէս ճամբայ ելան Միսօլունկի երթալու։ Ճամբուն վրայ հանդպեցան հագարաւոր թափառական խաժամուժներու։ Մինչդեռ պատրաստ էին երկու մասի բաժնւելու, ինչպէս որ Նօթիս Պօցարիսը հրահանգած էր, և հետեւելու իրենց անվեհեր առաջապահ գունդին, յանկարծ սոսկացին և խառնաշփոթութեան մէջ ինկան։ Ամէն լեզու սկսաւ աղաղակել ճակատագրական ճիշը, «Ե՛տ, Ե՛տ դէպի Միսօլունկի։» Ոչ ոք չի գիտեր թէ ով աղաղակեց նախ, կամ ինչո՞ւ ունէ սիրտ տեղի տւաւ։ Գրկնդիսառն ած անոնք կ'ամբօխւէին դէպի քաղաքը երբ Միսօլիման զանդւածը ետ ընկրկեով կամ չուրջանակի, միւս ծայրէն կը խուժէր կամ անոնց հետ ներս կը մտնէր։

Թող ընթերցողը պատկերացնէ այս բարբարոս վոհմակները, որոնք, տասներեք ամիս քաղաքի արիւնին ծարաւի էին։ Ամէն մէկ փողոց սպանդանոց դարձաւ, ամէն մէկ տուն մարդկային խորան մը։ Յաղթողները, արիւնարբու մոլեգնութիւնով մը, գետին նետեցին և մորթեցին ով որ կրցան, առանց նկատի առնելու սեռը, տարիքը կամ վիճակը։ Անոնք քանդեցին ամէն ինչ որ կրնար յոյներուն նահանջին նպաստել։ ոչինչ մնացած չէր, բացի փառաւոր մահը կամ անպատիւ գերութիւնը։

Երեմատեան Յունաստանի կիները Յօնիայի քիոսցի կիները չէին։ Ծերերն ու հիւանդները գեռ իրենց երակներուն մէջ կը պահէին պատերազմասէր արեան կաթիւներ։ Երեք անդամ միւսիլմանները խուժեցին անոնց վրայ և երեք ան-

գամի ալ ետ մղւեցան քարերով, փայտերով և յուսահատութեան պատահական զէնքերով:

Հոս ուժը կը մաքառէր ուժին դէմ, յուսահատութիւնը վայրագութեան դէմ, անձնազոհութիւնը անգթութեան դէմ, հերոսութիւնը յափառակութեան դէմ, արհամարհանքն ու չսեպումը սպառնալիքի և հայհոյութեան դէմ: Միջանկեալ ատրճանակի պայթիւններ, սուրերու շառաչումներ, տուներու և մարտկոցներու հրդեհումներ, հոգեարքներու հեծկլտանքները, յաղթողներու վայրենի ճիշերը, յուսահատներու նախատինքները, կրկնեցին աշխարհի վրայ դժոխքի տեսարանները: Հոն կարելի էր տեսնել բոկոտն կոյս մը, մարմարեայ կուրծքով և մէկ բազուկով, որ կը պաշտպանէի իր մեռնող եղբայրը: Հոն, մայր մը իր մանուկը կը նետէ հորի մը մէջ ու ինքն ալ անոր ետեէն կը ցատքէ, որպէս սղի որս չդառնայ ցոփ միւսիլմանին, որ կը ջանայ գերել զայն: Այս սկ փողոցներուն մէջ, գետնի փոշիին մէջ, տուներու պաշտամներուն վրայ, կը գլաորէին յոյնն ու արարը, յոյնն ու թիւրքմէնը, յոյնն ու առնավուտը, իրար պլլւած, ակռաները իրարու մոխն մէջ, իւրաքանչիւրը ջանալով սպաննել միւսը, իւրաքանչիւրը ճգնելով նախ իր սուրը միւսը միւսին սրախն մէջ: Ո՞րքան թշւառ կիներ իրենք-զիրենք ծովը նետեցին և խաղաղութիւն գտան: Քանի՞քանիներ իրենքիրենք ճարճատուն տուներու բոցերուն մէջ նետեցին: Քանի՞քանիներ, անպատութեան վայրկենին, դիւային կիներու պէս խեղդեցին բոնաբարովը իրենց բազուկներուն մէջ:

Մինչդեռ օր. թ——ն կը տարուբերէր քաղաքին մէջ, կորսուց բարլը: Ճակատագրի գիրքերուն մէջ գրւած էր որ Սւտրիոյ մեծ դուքսի հին զինւորը իր գերեզմանը պիտի գտնէր Միսոլունկիի մէջ: Սպաննեած էր ան, կուելով ճշմարիտ հունգարացու մը պէս, տարաբախտ քաղաքի խաչածի փողոցներէն մէկուն մէջ:

Սուլիացին կը տարուբերէր, սուր իձեռին, բազմութեան հետ մէկ փողոցէն միւսը, այդ մահւան կրակին մէջ, երբ երկրորդ կրակ մը վիրաւորեց անոր ծունկը: Աղիողորմ հեծկլտանքներով՝ ինկաւ անտան մը առջեւ:

— «Վիրաւորւած կին մը,» լսեց ան որ մէկը կ'ըսէր պատուհանին տակէն:

— «Քրիստոնեայ մըն եմ: Գթացէք: Բացէք ինծի,» կրցաւ ըսել օր. թ——:

— «Ալ տեղ չկայ:»  
— «Տեղ չկայ վիրաւորւած կնոջ մը, մահամերձ կնոջ մը:»

Դուռը բացւեցաւ և երկու մարդ ներս քաշեցին օր. թ——: Աչքերը չորս դին դարձուց և տեսաւ տակառներով վառող և անկար հին դինոր մը, անոնց մօտ նստած, վառած ջահը ձեռքին: Տեսաւ Քրիստոս Քափսալիսը որ կը ջանար լսել գուրսէն ամէն ձայն: Տեսաւ ան շատ մը մարդկային կերպարանքներ որոնք անձկութեամբ կ'սպասէին պայթումի բոպէին:

«Ո՞հ, փանայիսս: Լաւագոյն է այսպիսի մահ մը քան անխօս գնդակը: Զո՞ւր, ջո՞ւր, ջո՞ւր:»

— «Ուրկէ վիրաւորւած էք, տիկին: Ո՞ւր կալ ջուր:»

Մօտակայ հողմաղացի մը պայթիւնը ընդմիջեց օր. թ——ին խօսքերը: Տասը մարդ իրենքզիրենք փակած էին հոն, և, ժամ մը, առնավուտներուն դէմ կռւելէն ետք, վերջապէս պայթեցուցին իրենց թշնամիներն ու իրենքզիրենք:

— «Ահա կուգա՞ն անոնք,» ըսաւ մարդ մը, քիչ ետք, որ կը հսկէր տանը մէկ պատուհանէն:

— «Մեր ժամը հնչած է, զաւկներս: Միւս կեանքը ասկէ շատ աւելի լաւ է,» ըսաւ գլխաւորը, ոտքի ելլելով, և պատուհանին մօտենալով:

— «Անոնք եկած են,» աւելցուց ան, վայրկեան մը ետք: Թողունք որ քիչ մը ևս մօտենան: Ծունկի իջէք և ամէնքդ ալ լուռ ազօթեցէք:»

Քափսալիսի դէմքը, իր ձեռքը վառած ածուխին վրայ դնող հոօմայեցիին արտայայտութիւնը առած էր: Առաջին անգամը չէր որ ներկայ Յունաստանը ցոյց կուտար եւրոպային թէ ինքը գեռ կը հաւասարէր իր ամէնամեծ օրերուն: Եօրկիսս Ոլիմպիսս Մէքայի վանքը, փսարացիները որ. Նիքոլայի բլուրին վրայ: Տիաքոս Օմէր Պրիօնէին շամփուրին վրայ, և Քիսոսի տանիմարքացի հիւպատոսը ցցահարւած եկեղեցիի աշտանակին վրայ — նոր Հոօմի կարուներն են:

Խաչելութեան այս վայրկեաններուն մէջ Քափսալիս տանը մէկ ծայրէն միւսը կերթեեկէր, քաջալերելով բոլոր գանձերը հոսանքած էին: Քանի որ հրացանի ձայն չլսեցին այլ միայն կիներու ձայն, իրենց կասկածը աւելի հաստատեցաւ, և

ամէն կողմէն բազմութիւնով յարձակեցան անոր վրայ : Ուստի ջանացին ներս մտնել պատուհաններէն , ուրիշներ դուռը կոտրելով , ուրիշներ տանիքը մագլցելով , անկէ վար ցատքելու յոյսով :

Դուռները արդէն կոտրած էին , և միւսիլմաններու պողպատները կը շաշէին շարագուշակօրէն , երբ Քրիստոս Քափսալիս . ոտքի կենալով , ըստ , «Յիշէ մեզ , տէր , քու արքայութեանդ մէջ : Դէպի յաւիտենական կեանքը , եղայրներ : »

Միւեց իր ջահը վառօդին մէջ և ահոելի պայթիւնը հետեցաւ : Գետինը պատռեցաւ , և ծովուն ջուրը ներս խուժեց : Ումանք խեղդւեցան , ոմանք , օդին մէջ սպաննելէն ետք , կէս վառած՝ ետ ինկան ցամաքին վրայ : Երկու հազար թիւրք մեռան Քափսալիսի չուրջը , և հինգ հարիւր ալ չըջակայ տուները : Մենք չենք հաշւեր յոյները : Վեց հազարէն միան հազար երկու հարիւր ջարդուրուդ արարածներ ողջ միացին գերութեան մատնելու համար :

Այդ ամէնասոսկալի գիշերն էր որ յունական յեղափոխութիւնը տեսաւ :

Այսպէս էր օր . Ռ——ի վախճանը . պարզամիտ , խանդավառ , բարեսիրտ սուլիացին , իսկական տիզ մը այդ օրերու իր հայրենակցուհիներուն : Վտանդի և խոչընդուաններու մէջ , անօրէն և քառսային օրերուն , անոնք , իրենց զւարթութիւնով , իրենց օրինակներով , իրենց արիւթիւնով ու պազարիւնութիւնով , սպարտացի ներկայ աղջիկներու պէս , մասնակցեցան իրենց տղամարդոց բախտին և շատ անդամ անոնց ազատարարները հանդիսացան :

### ԺԹ . ԳԼՈՒԽ

Փ ա խ ս տ ա կ ա ն ն ե ր ը

Դառնանք հիմա թրասիրուլոսին ու Անդրօնիկէին :

Արիւնահեղ կուէ մը ետք , միսօլունկցիները իրենքիւրենք գտան թիւրք բանակին մէջ :

Մենք բաժնւած ենք , — օր . Ռ——ն վիրաւորւած էր , » թօթովեց Անդրօնիկէն , երբ հարթ գետնին վրայ եկան :

— «Յառա՞ջ , յառա՞ջ , » պոռաց ամբոխը , որոտաձայն «Թրքական բանակը կը ջանայ մեզ պաշարել : »

Գիշերայ մթովթեան մէջ երկու կողմն ալ սկսան ան-

ձայն կռիւ մը : Միայն սուրերու շաշիւնը կը լսէր , Յոյները , յուսահատութեան մէջ , կուեցան թշնամուն շղթան կտրելու և միւս կողմը անցնելու համար : Իրենց թշնամիները , սարսափահար այսպիսի վճռականութեան մը հանդէպ , հազիւ թէ կը յանդգնէին դիմադրել անոնց :

Գերման յունասէրները , պարոն Ռիտասէլ և խմբապետ Ռոսսէր , անդիմադրելի մոլեգնութեամբ , յարձակեցան արաբ վաշտի մը վրայ , որ հոծ սուիններով կը պաշտպանէր ամէնահեռաւոր պատնէշը , և ճամբայ բացին , բայց իրենք սպաննեցան :

— «Վերջապէս դուրս ելանք : Եթէ վայրկեան մը չհանգստանամ — վերջին շունչս պիտի կրոսնցնեմ , » ըստ Թրասիբուլոս , ամբողջովին դողալով :

— «Եթէ միւսները կենան , մենք ալ կը կենանք : Թիւրքերը մեզ պիտի հետապնդեն : Անոնք անպատճառ հետապնդելու են մեզ : »

— «Միւսները կեցան , » ըստ Լամբրոս , երեսները սրբելով իր կէս այրած ֆուսթանէլայով : Յոյները իրաւի կանդառած էին թիւրք բանակին քիչ ետև :

Թրասիբուլոս կոթնցուց իր ցաւատանջ գլուխը Անդրօնիկէի ուսին վրայ : Ինք ու Լամբրոսը գրեթէ հաւասարապէս ուժապատճառ եղած էին :

— «Ի՞նչ եղան միւսները : Ուր են անոնք , » հարցուց Աթանասիոս Ռիազիս , զինւած քաղաքացիներու հրամանատարը :

— «Անոնք Միսօլունկին չթողուցին : Զե՞ս լսէր հոն հրացանագութիւններն ու պայթիւնները : Թիւրքերը կտրեցին անոնց առաջիսաղացը , » ըստ տօքթ . Մայըր , «Greek Chronicle»-ի խմբագիրը :

— «Սո՞ւս : Խլացուցիչ գոռում մը լեցուց օդը : Երկինքը հրդեհւած կը թէր , և բանակին ամէնահեռաւոր մասը լուսաւորւած էր : Քափսալիսի վառօդի տակառները պայթած էին : Յանկարծական չողիւնին մէջ անոնք տեսան Ռէշիտի ու իպրահիմի ձիաւորները և մէմլուքները , որոնք դաշտին մէջ , սուր իճեռին , կ'սպասէին անոնց :

— «Յառա՞ջ , յառա՞ջ : Թիւրքերը : Մահ կամ ազատութիւն , » աղաղակեցին բոլորն ալ միահամուռ : Յոյները իրենց հրացանները պարպեցին հեծելագունդին վրայ , և վաղեցին դէպի Արաքինթոս լեռան ստորոտը :

Մինչեւ միւսիլմաններուն շարքերը կարգի կը դրւէին ,

յոյները վրայ տւին։ Վերջապէս թիւրք հեծելագունդը անցաւ յունական վերջապահ գունդին վրայ։ Կռիւը կարձատեւ էր, բայց յամառ։ Ստուրնարիս սպաննեցաւ, բայց հեծելագունդը նահանջեց, կամ քրիստոնեաներու կրակէն ետ մղւեցաւ, և կամ որովհետեւ դաշտին ուրիշ մէկ կողմ հարիւր յիսուն յօյներ տեսան, որոնք անցած էին Քլէխօվա կղզին և կը ջանային միանալ սր։ Սիմէօն վանքը գտնւողներուն։ Մէմլուքները դարձան այս փոքրիկ խումբին դէմ։ Երկարատեւ կռիւէ մը ետք, որուն մէջ հերոսութիւնը աւելի հեռուն չէր կրնար երթալ, յօյներէն շատերը սպաննեցան։

Կէսօրէն ետք, ժամը գրեթէ երեքին, Թրասիբուլոսն ու կենդանի մնացող միսօլունկցիները հասան սր։ Սիմէօն վանքը, ուր բաղդատաբար աւելի ապահով զդացին։

Միսօներով անօթութենէն հալումաշ, անսահման ժամեր երկրային դժոխքին մէջէն ճամբորդելէն ուժասպառ, իւրաքանչիւրը կ'ողբար բարեկամ մը կամ ազգական մը որ թողած էր անթաղ, լէշակեր թոշուններուն։ Այս խզալի կենդանի մնացողները ինկան գետնին վրայ ջլաձիդ լութեամբ մը։

— «Ինկաւ Միսօլունկին վերջապէս,» ըսաւ Անդրօնիկէն։

— «Յունաստանն ալ ինկաւ,» ըսաւ Թրասիբուլոս, իր գուլիսը ծոելով։

— «Ի՞նչ եղաւ Քարայիսքաքիս։ Ո՞ւր են մեր դրսի զինւորները,» հարցուցին շատերը։ Անոնք չէին կրնար հասկնալ թէ ինչո՛ւ Արաքինթոսի յօյները իրենց օգնութեան չեկան։ Սակայն իրենց գլխաւոր մատառմն էր քիչ մը հանգստանալ և իրենց ուժերը հաւաքել որպէսզի կարողանային շուտով լեռները մագլցիլ, ուր իրենց միակ ապաստանարանը պիտի ըլլար։

Շուտով անոնք նշմարեցին վաշտ մը, որ կարծեցին թէ Քարայիսքաքիսի զինւորները ըլլալու էին։ «Յոյն էք։» Անոնք պատասխանեցին, «Այո՛, եղբայրներ, յօյն ենք մենք։» Ուրախութեամբ դէպի զանոնք վազելնուն պէս մահասիփիւռ հրացանածգութիւն մը իրենց ուրախութիւնը սարսափի փոխեց։ Այս վաշտը որուն հանդպեցան, որ միենոյն լեզուն կը խօսէր և միենոյն հագուստները հազած էր, առնավուտներ էին թիւրք ծառայութեան մէջ։ Այդ կռիւը ամէնա անգութ տեսակէն էր։ Ուժասպառ յօյները հազիւ հազ բարեկամը թշնամիկն կրնային զանազանել։ Տկարներն ու շատ

մը կիներ որոնք անկարող էին շարունակել՝ պահւըտեցան եղէ գնուաներու ու մացառներու մէջ։

Թերեւս յանկարծակի յարձակումը ամբողջովին յաջողութեամբ պսակւէր, եթէ, բարեբախտաբար, Արաքինթոսի յօյները, թէւ միայն երեք հարիւր զինւած, չյարձակէին թիւրքերու կշտին։

Առնավուտները կարծեցին թէ կտօլիայի ամբողջ յօյն բանակը խուժեց իրենց վրայ։ Տեսնալով իրենց հակառակորդներուն յուսահատ վճռականութիւնը, փորձեցին փախչիլ, բայց, երկու կրակներու մէջ առնւած ըլլալով, շատ աւելի մեծ կորուստ ստացան քան ինչ որ իրենք կակնկալէին տալ։

Այս կռւին մէջ տարաբախտ Մայէրը սպաննեցաւ հեծելազօրքէ մը, ըլլուրին ստորոտը։ Իր կինն ու զաւկները գերի բանւած էին, և պաշարումի իր օրաթերթը — անդին գանձ մը — կորուած էր։ Յարձակումէն քանի մը օր առաջ այսպէս զրեց, «Մէնք Միսօլունկիին համար քայլ առ քայլ պիտի կռւինք։» Մէր վերջի ժամերը կը մօտենան։ Պատմութիւնը իրաւունք պիտի տայ մեզի։ Ապագան պիտի արտասուէ մեր աղէտներուն վրայ։ Տար երկինք վերջապէս, պաշարումին պատահարներուն այս պատմութիւնը որ դրած եմ, պահպանիւ։»

Թրասիբուլոս ինկաւ, գրեթէ չնշասպառ, զառիվարին թարշամած թուփերուն մէջ, անկարող առաջանալու։ Անդրօնիկէն ու Լամբրոսը շալկեցին տարին զայն որքան որ կը ընային, ապա նստան քովը բոլորովին ուժաթափ։ Ի՞նչ գիշեր։ Մահը անխուսափելի կը թւէր, կամ թշնամու ուռէն կամ մահամերձ անձկութենէն։

Ցորեկի լոյսը սկսաւ վերջապէս արշալուսել, որուն կ'ընկերանար անկանոն և չարաշուք հրացանաձգութիւններ, մէջ ընդ մէջ հարւածներ ըլլուրներուն վրայ, և տեղ տեղ հեռաւոր պայթիւններ։ Ժողովուրդը, մացառներու մէջ պահւըտած, որոնք քանի մը վայրկեան հանգստացած էին, բարձրացան ու մագլցեցին աւելի վեր, որովհետեւ ձիւաւորներ խստիւ կը հետապնդէին զիրենք։

— «Ոտքի ելիր, Թրասիբուլոս։ Եկուր, բարեկամս Լամբրոս,» ըսաւ Անդրօնիկէն իր հին աւուրց վճռականութիւնով։ «Ժամ մը ես, և մենք ապահով պիտի ըլլանք։» Ես լաւ կը ճանչնամ Արաքինթոսը և գիտեմ թէ ուր կրնանք գտնալ անձաւներ ու աղբիւրներ։»

— «Այսքան շուտ, տիկին։ Ես ոմացած եմ։ Զեմ կը ընալ ոտքի կենալ։»

— «Սպասէ քիչ, Անդրօնիկէ։ Սպասենք քիչ մը ևս։ Ես չեմ կրնար շարժիլ։ Նստէ որպէսզի քեզի շտեսնեն։» ըստ Թրասիբուլոս։

Հազիւ աւարտած էր այս խօսքերը, երբ վայրագ մէմ-լուք մը յանկարծ երկցաւ, և ուրախութեան ճիշ մը արձա-կեց զանոնք տեսած ըլլալուն համար։ Հերոսուհին բռնեց Թրասիբուլոսի հրացանը, ընդունեց թիւրքին կրակը, և վե-րադարձնելով, սատկցուց զայն։

Մէկ ձեռքով բռնեց ձիուն երասանակը, թամբի տոպ-րակին մէջ գտաւ հաց։ «Թրասիբուլոս, աղատեցանք։» աղա-դակեց աղջիկը։ Անսպասելի ճաշը նոր արիութիւն և ուժ-տւաւ անոնց։ Սպա անոնք Թրասիբուլոսը դրին թամբին վրայ, և կամաց կամաց շարունակեցին իրենց ճամբան։ Երբ աւելի գժւարին տեղ մը հասան, ուր այլևս անասունը չէր կրնար քալել, և ուր անոնք գտան բազմաթիւ փախստա-կաններ, սպաննեցին ձին՝ փախստականներու անօթութիւնը մարեցնելու համար, և անոր միուը պահպանեց այս սմբած մարդկային արարածներու կեանքերը։

Օրը հիմա բոլորովին լուսցած էր։ Յունաստանի պայ-ծառ արեց կը փայլէր, և օդը պարզ էր, բացի այն տեղե-րէն ուր մթնած էր պատերազմի ծուխէն ու փոշիէն։ Ա-նոնցմէ շատ հեռու, վարը, Միսօլունկին կը տեսնէր, այդ-սրբազն քաղաքը ուր ձգած էին անոնք իրենց ծերերն ու տկարները, և ուր, այդ աղիողորմ սարսափին շնորհիւ, այնքան բնակիչներ վերադարձած էին մեռնելու։

Արաքինթոսի բարձունքներէն տեսան թիւրքերը, որոնք ամէն դիէն յաղթականօրէն Միսօլունկի կը մտնէին։

— «Անոնք տիրացած են անոր, բայց ահարկու գնով,» ըստ Թրասիբուլոս։ «Ոէշշիտի զինորներուն մեծ մասը մեռան հոն, առանց յիշելու 0մէր Պրիօնէին և Շքօտրա փաշային բանակները։»

— «Խորհիլ թէ քաղաքը կորսնցուցինք, թշնամին գրեթէ յաղթելէն ետք, և երբ ան գրեթէ կը պատրաստէր վեր-ցնել պաշարու մը։ Կորսնցնել զայն սովէ՛ն։ Յաւիտենական նախատինք այն մարդոց որոնք այսօր մեր կառավարութիւ-նը կը կազմեն։»

— «Եթէ Քարայիսքաքիս հիւանդ չըլլար, օրեր առաջ ան կ'իյնար իպրահիմի բանակին վրայ,» ընդմիջեց յոյն մը։

— «Քարայիսքաքիս հիւանդ էր երբ Շքօտրա փաշան կուգար, բայց այդ շարգիլեց Մարկոս Պօցարիսը Քարփինէ-սի քալելէ՛ թիւրքերուն հանդպելու համար։ Պօցարիս մեծ մարդու մը պէս մեռաւ, և իր անունը ամէնամեծը պիտի ըլլայ յոյն յեղափոխութեան մէջ,» նկատեց պատրիարքի քե-ռորդին դառնացած։

— «Թրասիբուլոս, կարծե՞ս որ օր։ Ու—ն, և Քուլէասն ու Քարլը սպաննեւած ըլլան։»

— «Ինծի մի հարցներ, սիրելին։ Օր մը կ'իմանանք։ Ներկայիս յիշողութենէդ վտարէ ամէն յիշատակ։ Մեր իսկ դժբախտութիւնները անասելի են։ Տեսնանք մենք պի-տի ապրի՞նք։ Մեր իսկ ճակատագիրը անորոշ է։»

Թրասիբուլոս ճմարտութիւնը խօսեցաւ։ Մահը ներ-կայի տեսարան մըն էր իր աշքին առջև։ Իր անդամահատ-ւած սրունգին վէրբքը վերստին բացւած էր։ Ան մեծաքա-նակ արիւն կը կորսնցնէր, բայց չէր համարձակեր անոնց ուեէ բան ըսելու, որ չըլլայ թէ իր ընկերները բոլորովին սրտապատառ ըլլային։

Քիչ ետք ելան և շարունակեցին իրենց ճամբան։ Իրենց կ'ընկերակացէին բազմաթիւ վիրաւորւածներ ու հիւանդներ, որոնք չէին կրնար խնամելի բաց օդին մէջ, հեղեղէ հեղեղ ձորէ ձոր, անապատէ անապատ սողալով, վերջապէս անոնք հասան Տէրվէնիստան գիւղը։ Ամայի էր ան ինչպէս անա-պատները ուրկէ անցեր էին իրենք։ Անոր տունները աւե-րակ դարձած էին։ Բնակիչները իպրահիմի բանակները մօ-տենալուն պէս այրած էին զանոնք և փախսած։ Քարայիս-քաքիսի քանի մը զինորները միայն հոն պահպանութիւն կընէին և տպաստարանի անոնց յոյսը լինցած էր։ Անոնք խում-բերով քշեցին գացին դէպի Ամֆիխս, ներկայ Սալօնան, և այդ փոքր հեռաւորութեան մէջ վեց հարիւր դժբախտներ ինկան իրենց տանջանքներէն կամ յոդնութենէն։ Հոն ա-նոնք գտան զօրավար Կոստանդին Պօցարիսը, որ շանթահար եղած էր անոնց երենալէն։ Ոչ ոք կրնար հաւտալ թէ ա-նոնք, միակ միացորդներն էին սրբազն Միսօլունկիին, ոչ ոք կրնար հաւտալ թէ քաղաքը ինկած էր։ Սալօնայի զին-որներն ու բնակիչները իրենքզիրենք անոնց բազուկներուն մէջ նետեցին և դրկախտանւեցան արցունքներով, և լսեցին անոնց բոլոր կրած տառապանքներու պատմութիւնը։

Ճամբայ ելլող երեք հազարէն միայն հազար երեք հար-իւր միացեր էր։ Բայ երեսոյթին յոյն յեղափոխութիւնը

վերջացած էր, և ոչ մէկ յայս կար ազգին վերակենդանացման համար։ Եւ սակայն արդիւնքը Աստծու ձեռքերուն մէջն էր։

Ապրիլի վեցն էր այդ ատեն։ Նոյն տարւայ և նոյն ամսու չորրորդ օրը, Ռուսիոյ կայսրը, Ռւէլինկթընի դուքսը համաձայնութիւն մը կնքած էին Յունաստանի ազատութեան համար։ Այս առաջին փրօթօքովն եղաւ, որով Յունաստանը անկախ յայտարարւած էր, թէև հարկատու սուլթանին։ Այս հիմնաքարին վրայ կառուցւած էր մեր ներկայ ազգային դոյութիւնը։

### Ի. ԳԼՈՒԽ

Գ ր ի գ ո ր Պ ա տ ր ի տ ր ք ի ն Ս տ ւ ե ր ը

Հրաշք մըն էր որ Միսօլունկին կրցաւ այսքան երկար դիմագրել։ Իր երկարածիգ գոյութիւնը բոլորովին իր բընակիչներու հերոսութեան չէր պարտեր։ Այս փառքին մէջ մեծ բաժին մը կ'իյնայ ծովակալ Միսօլիսին, որ, տասը ամսւայ ժամանակամիջոցին, երեք անդամ կռւցաւ և ցըրւեց թիւրք նաւատորմիղը ու կերակրեց քաղաքը, ինչպէս նաև Յօնիական կղզիներու բնակիչներուն, որոնք կերակուր ու պաշար խրկեցին և ինչ օգնութիւն որ կրնային տւին, և գերագոյն դժբախտութենէն ետք սուզի լաթեր հագան ձիշդ իբր թէ ազէտաքը իրենց կղզիին եկած ըլլար։

Փախստականները շուտով մեկնեցան Սալօնայէն, և անցան Պէլօպօնէս, մինչդեռ Թէշիտ փաշան, իր յաղթութիւնները ամրացնելէն ետք, իր մնացած բանակով քալեց Պէթիա և Աստիկէ։

Երբ Թրասիբուլոս Նաւիլէա հասաւ, կիսամեռ վիճակի մէջ էր, որ արագահաս մահւան գուժն էր։ Անդրօնիկէն ջանաց իր կուրծքին մէջ ծածկել իր հառաչները, և ջանաց խնամել զայն լաւագոյն կերպով։ Անոնք կը բնակէին քաղաքին բարձր թաղի մը մէջ, ուղիղ լեռներու կատարներուն տակ, ուրկէ կրնային ծովուն վրայ նայիլ և վայելել մաքուր օդը։

Իրենց ժամանումին երկրորդ օրը իր սիրահարը լաւանալու նշաններ ցոյց տւաւ։ Իր հանգիստ մահիճը, զով օդը, ծովուն հողմը վերակենդանացուցին զայն քիչ մը։ Ան կը թւէր թէ կ'օգտւէր իր վէրքին վրայ դրւած բժիշկներու

սպեղանիներէն, և իր լեզուն բացւեցաւ, որ երկու օրէ իվեր անդամալուծւած կ'երկէր։

Լամբրոս միշտ կը ջանար զւարձացնել դայն։ Երբ չուկայ կ'երթար, վերադարձին կ'զգուշանար լուրերը անոր հաղորդելէ։ Եթէ անհաճոյ բան մը կար, կամ թիւրքերը յաղթութիւն մը տարած էին, բան չէր ըսեր այդ մասին, կամ կը ջանար պղափկցնել անոր կարեւորութիւնը։

— «Իմ սիրանուշ Անդրօնիկէս, ձմարտութիւնը խօսէ ինձի,» ըստ հիւանդը, օրին մէկը, մեծ ձիգով մը։ «Բժիշկները իմ վէրքս անրուժելի չե՞ն նկատեր։»

— «Այդպիսի բան մը ըստած չեն ինձի։ Ընդհակառակը, յոյսեր կուտան ինձի։ Դուն ինքդ չե՞ս տեսներ թէ որքան աւելի լաւ ես։»

— «Իգուր մենք մեզ չշողոքորթենք, իմ չքնազ Անդրօնիկէս։» շարունակեց ան, աղջկան ձեռքը իր երկու ձեռքերուն մէջ առնելով։ «Բացցկեզի թոյնը արդէն ձարակած է երակներուս մէջ։ Այս, հոգիս, Անդրօնիկէս, կ'զգամ որ սուրեկի կիզիկ կրակ մը կը հոսի կուրծքիս ու ուղեղիս մէջ։ Երբեմն յանկարծ կը դադրի, և կը հառաչեմ շունչ մը քաշելու համար, և սիրտս կը դադրի արոփելէ։ Անդրօնիկէս, սիրուհիս, անուշիկ Անդրօնիկէս, վախճանս հեռու չէ։ Կը տեսնաս թէ որքան խաղաղ կ'սպասեմ։ Դուն յաւ գիտես,» աւելցուց ան նւազուն ժպիտով մը, «որ մահը նշանակութիւն չունի մեղի համար, որը այնքան արհամարհած ենք, ասկէ զատ նախախնամութիւնը գիտէ թէ ինչ կ'ընէ։ Այսօր այնքան անհաւասարութիւն կայ իմ և Անդրօնիկէսի մէջ որ մեր ամուսնութիւնը բնականաբար մեղի երկուքս աւթշւառ պիտի ընէ։»

— «Զերմ ունենալու ես որ այդպէս կը խօսիս, Թրասիբուլս։ Ես քու խօսքերուդ կարեւորութիւն շտալու չափ խելք ունիմ։ Փոխենք այս անհաճոյ և տիսուր խօսակցութիւնը։ Զե՞նք կը հանար աւելի հաճոյալի բանի մը վրայ խօսիւ։»

— «Ճշմարտութիւնը ձմարտութիւն է։ Կ'զգամ թէ մեռնելու վրայ եմ,» աւելցուց ան, ջղաճդօրէն իր ձեռքերուն մէջ սեղմելով անոր ձեռքը։ Խորունկ հառաչ մը խեղդւեցաւ իր կոկորդին մէջ։

— «Զեմ կարծեր որ Աստւած այս հարւածը պիտի տայ ինձի,» աղաղակեց մանկամարդ կինը, իր երեսը մէկդի դարձնելով, և ջանալով իր արցունքները ծածկել։

— «Կեցիր, մի՛ արտասւեր, իմ աղնիւ Անդրօնիկէս։ իմ սիրտու կ'արիւնի, ոչ թէ այս աշխարհը թողելուս համար, այլ քեզ թողելուս, իմ ամէնաթանկագինս, մինչդեռ երկիրը նորէն բարբարոսներու լուծին տակ լինալու մեծ վտանգին մէջ է։ Քահանայ մը կանչէ, կուզեմ հաղորդութիւն առնել։»

Անկարող էր խօսքը աւարտել։ Զայնը մարեցաւ։ Ապա կեփայլ աչքերը աւելի պինդ ու սոսկալի դարձան։

— «Օ՛, Աստւած իմ, Աստւած իմ,» աղաղակեց սրաւաբեկ աղջիկը, և ծունկի չոքեցաւ անկողնին մօտ։ «Ամէնակարող տէր,» ըստ ան, իր ձեռքերը երկինք վերցնելով, «զիս ալ առ անոր հետ, եթէ այսպիսի ահարկու հարւած մը կուգայ։ Ես ալ բոլորովին, բոլորովին մինակ կը մնամ աշխարհի վրայ։»

— Դուն մինակ չես մնար։ Մի լար։ Տիրոջը մատը բընաւ լքած չէ քեզի,» ընդմիջեց ան, նւազուն և գրեթէ անլսելի ձայնով մը։

— «Ո՛չ, ես քեզմէ աւելի պիտի չապրիմ, թրասիրուլու։ Եթէ ես իմ դժբախտութիւններուս տոկացեր եմ քաջաբար, այդ նորէն քեզ աեսնալու ու իմ օրերս մօտդ անցնելու, և քու մօտ իմ ամբողջ ընտանիքս գտնալու յոյսովն էր, թրասիրուլոս,» և, անկարող աւարտելու, ինքզինք նետեց հիւանդին բազուկներուն մէջ։ Թրասիրուլոս սեղմեց զայն իր մեռնող բազուկներուն մէջ, և երկուքն ալ մանուկներու պէս լացին։

Պաղ քրտինք մը ծածկեց թրասիրուլոսին երեսը։ Իր ձեռքին մազերը, որուն վլայ մանկամարդ կինը իր ձեռքը դրած էր, թաց և պաղ էր։ Իզուր հրավառ չուրթներով աղջիկը ջանաց տաքցնել անոր չուրթները, որոնք ճերմակ էին և կծոււած։ Իր փայլ աչքերը արդէն կը նշմարէին, թեթև եթերին մէջ, հրեշտակները, որոնք կ'իջնային դինքը տանելու։ Իր ձեռքը որ կը թւէր դողալդղալ, ճիւնի պէս ճերմըկցաւ, և թառամած ծաղկի մը պէս բացւեցաւ Անդրօնիկի ափին մէջ։

— «Անդրօնիկէ, ես կը մեռնի՛մ։»

— «Բաց աչքերդ։ Ինծի նայիր, թրասիրուլո՛ս։ Լամբրո՛ս, քրիստոնեաներ։ Օ՛ Աստւած իմ։ Աճապարեցէ՛ք . . . Օգնութիւն . . . Օ՛հ, Փանայտ։ Խելքս կորսնցուցի։» Խենթի մը պէս, սկսաւ ճէել, և վազգել սենեակին մէկ ծայրէն միւսը։

Լամբրոս, բժիշկները, և հիւանդապահ մը, որոնք կ'սպանէին քովի սենեակը, ներս վազեցին։

Թրասիրուլոսի հոգին վերջին ճիգ մը ըրաւ իր վաղանցուկ բնակարանը անգամ մըն ալ տեսնելու, բայց թրթռում մը միայն կար իր երակներուն մէջ, և իր սիրուհիին քաղցր ձայնը հազիւ կը հասնէր անոր։ Երկնային պատգամաւորներու փողերը կը խղդէին անոր ձայները իրենց սրբազնն նւագին մէջ, և իրենց ծիւնանման թեկերով կը տանէին զայն Յակոբ նահապետի սանդուխներէն վեր։

— «Մեռա՛ծ է, մեռած է ան։ Օ՛ Հայր իմ։» Ապա մազերը փետակ, ոուր ու վայրադ ճիշ մը արձակեց, որ տարածւեցաւ ամբողջ ըրջականները և անզգայ ինկաւ իր նշանածի դիակին վրայ։

Լամբրոս, հեծկլտանքներով ու հառաշանքներով կը համբուրէր ու կը չոյշէր իր տիրոջը ձեռքը։

— «Չըսի՞ ձեզի, տիկին,» ըստ բժիշկը հիւանդապահին, իր ժամացոցին նայելով,» որ ժամը մէկին ատենները, այս կէսօրէն ետք, այդ տարալախտ երիտասարդը իր վերջին շունչը պիտի փշէ։ Ժամը ճիշդ մէկն է։ Քաղցկեղը արագաբար տարածւած է, և արտաքին բարելաւումը որ ցոյց տւաւ քիշ առաջ, մահւան պարզ նշանն էր։ Թող քու յիշատակդ յաւիտենական ըլլայ, աղնիւ երիտասարդ։ Յաւիտեան ըլլայ յիշատակդ, Միսոլունկիի սրբանէր մնացորդը։»

— «Թող յաւիտենական ըլլայ յիշատակդ։ Թող յաւիտենական ըլլայ յիշատակդ,» աւելցուց հիւանդապահը արտասւելով։

Սրցունքներ հոսեցան ծերունի արմաթօլի այտերէն վար։ Անկալ խօսքեր մրմնջեց, բայց ձայն շունէր խօսելու։

Անդրօնիկէն դրին ուրիշ մահիմի մը վրայ, և ջանացին ուշքի բերել զայն։ Իր թալկութենէն ապաքիններով, վերադաւա հեծկլտանքներու և մտացնորութեան մէջ, և վերջապէս ինկաւ ծանր ու երկարատե քունի մէջ։

Կը թւէր տեսնել իր հայրը, մայրը և եղբայրը, փառահեղ եկեղեցիի մը մէջ, Գրիգոր պատրիարքը դուրս կուգար բեմէն՝ թրասիրուլոսի ձեռքէն բռնած։ Իր սիրահարին երեսը թարմ և պայծառ էր, իր հասակը վայելուչ և գեղիցիկ ինչպէս երբ առաջին անդամ հանդպեցաւ անոր։

Պատրիարքին կ'սպասաւորէին կարգ մը քահանաներ, որոնք կերոն և բուռվառ բռնած էին։ Երկու սարկաւագ կը կրէին արծաթեայ պնակ մը, որուն վրայ դրւած էին ա-

մուսնութեան պսակները : Անդրօնիկէն հարսի պէս հագնը-  
ւած էր : Իր սե մազերը ծածկւած էին ասեղնագործւած  
քօղի մը տակ, պճնւած ոսկեզօծ ժապաւէններով և թան-  
կագին քարերով : Իր կերպարանքը պատառտած էր ծիրա-  
նի մետաքսէ հագուստով, զարդարսած մարգարիտներով,  
և թեթև և զանազան նրաշիւս ծովերով :

Ամուսնական ծէսը սկսաւ : Այնատեն Գրիգոր պատրի-  
արքը իր քեռորդուն ձեռքէն բռնած եկեղեցիէն դուրս ե-  
լաւ, նշան ընելով Անդրօնիկէին որ հետեւի : Անդրօնիկէն  
ջանաց դուրս երթալ, բայց կապւածի պէս զգաց իր ու-  
ժերը հաւաքեց, և մաքառեցաւ, բայց իզուր : Փնտոեց իր  
աղգականները, բայց անոնք անհետացած էին : Իր յուղու մ-  
ներուն մէջ արթնցաւ, ճշլով և ողբալով :

Կէս գիշերը անցեր էր : Բժիշկները մեկնած էին : Ծե-  
րունի հիւանդապահը միայն կը հոկէր անոր մօտ, մինչդեռ  
Լամբրոս հոկեց իր տիրոջ մօտ : Մահիծին աջ ու ձախ կող-  
մերը երկու կերոններ կը վառէին :

«Ի՞նչ երազ,» աղաղակեց աղջիկը, իր տոչորւած աշ-  
քերը շփելով : «Իմ իսկ խաղաղութիւնս մօտ է, մայր,»  
ըստաւ ան հիւանդապահին, և պատմեց իր երազը :

— «Դուն շատ տարիներ պիտի ապրիս, աղջիկս,» աղ-  
տասխաննեց ան : «Քանի քանի բաներ ժամանակը մոռցնել  
կուտայ մեզի :»

— «Ժամանակը : Բայց իմ ժամանակս երկար չի տեսեր,»  
աւելցուց ան, և դարձաւ մեռելին սենեակը երթալու :

— «Լաւագոյն է քեզի համար, տիկին, հոն չերթալ  
այլս : Քու վիշտերդ միայն աւելի անտանելի պիտի դառ-  
նան :»

— «Ո՛չ, ես հանդարտ եմ,» պատասխաննեց մանկամարդ  
կինը, ջանալով ինքզինք զսպել, և կամացուկ մը մտաւ մե-  
ռելին սենեակը : «Լամբրոս, դնա քիշ մը հանդստացիր :  
Դուն հազիւ թէ քնացած ես Միսօլունկին թողած գիշերէն  
իվեր :»

— «Ո՛չ, տիկինս, ես յոդնած չեմ,» պատասխաննեց ան,  
և տիկինը տեսածին պէս սկսաւ արտասւել :

— «Գնա՛, լամբրոս, դնա՛ : Ես կը հոկեմ : Ես շատ  
քնացեր եմ :»

— «Իրաւի՛, տիկինս :»

— «Այո, իրաւի : Գնա՛,» աւելցուց ան և ձեռքը երկը-  
ցուց անոր :

Լամբրոս սեղմեց զայն իր շուրթներուն, թրջեց իր ար-  
ցունքներով, և դուրս գնաց տրտում տխուր, գլուխը կուրծ-  
քին վրայ ծռած :

Երբ Անդրօնիկէն մինակ մնաց, գոցեց դուռը, անգամ  
մը ևս համբուրեց, լուռ և տիրագին, իր բարեկամին ըն-  
դարմացած շուրթներն ու աչքերը, և ապա կերոններէն մէ-  
կուն առջև ծռանկի չոքելով, մինչև արշալոյս աղօթեց  
բաժնւած հոգիին հանգստեան համար :

Կէսօրէն քիչ ետք, Գրիգոր պատրիարքի քեռորդին ան-  
շուք կերպով թաղւեցաւ քաղաքին գերեզմանատունը : Իր  
աձիւնին ընկերացան Միսօլունկիի քանի մը զինւոր ընկեր-  
ները :

ԻԱ. ԳԼՈՒԽ

Տ Ի Ր Ո Ղ Ե Մ Ա Մ Ը

1826 և 1827 թւականները սոսկալի տարիներ էին պէլօ-  
պօնէսցիններուն համար : Եգիպտացիններու անմաքուր և հի-  
ւանդու բանակը բերաւ կամ զարգացուց իր կարգին աղ-  
տոտ ախտեր, որոնք կոտորեցին սուրէն աղատողները : Նաւ-  
իլէան վարակւած էր աւերիչ ժանտախտով մը :

Անդրօնիկէն վարակւած էր այս ախտով իր նշանածին  
թաղւելէն քանի մը օր ետք, և ենթարկւեցաւ հիւանդու-  
թեան մը, որը զանի տարաւ մինչև գերեզմանին դուռը :  
Փառք իր առողջ կազմին, իր ժուժ կալ ունակութիւններուն,  
և սակաւապետ վարժութիւններուն, մահէն խուսափեցաւ,  
հակառակ իր մեռնելու փափաքին : Զորս ամիս ետք թո-  
ղուց նաւիլէան, տխուր և աղիտաբեր տեղ մը բնակու-  
թեան համար, և Լամբրոսին հետ մէկտեղ վերագարձաւ  
Արքատիա, ուր ամէնմէկ թաքստոցի ծանօթ էր :

Ծերունի վանական Փափազողլուն մեռած էր քանի մը  
ամիս առաջ, Միսօլունկիի իյնալու վիշտէն : Սր. Եղիայի  
կատարին վրայ, իր տեղը առած էին ուրիշ վանականներ,  
կամ աւելի լաւը զինւորական քահանաներ, որոնք ամբա-  
ցուցած էին աւերւած մատուռը և շինած էին տեսակ մը  
միջնարերդ կամ զինւորական ապաւինարան :

Ցուաստանը երեսութապէս հպատակ դարձած էր, և  
սակայն հոս ու հոն իր զաւկները կը կուէին անյոյս յամա-  
ռութիւնով մը : Այսօր անոնք քանդեցին այն յաղթանակը

որ երէկ կառուցած էր իրենց ախոյեանը, և արդիլեցին յեղափոխութեան ամբողջական ջնջումը :

Միսօլունկին իյնալէն ետք, Քարայիսքաքիս ոկտաւ վերստանալ իր քիչ թարշամած համբաւը : Ինքզինք ցոյց տւաւ քաջ և հեռատես, և կարող էր հաշտեցնել կուսակցութիւնները ու կեցնել Ռէշիտ փաշայի առաջխաղացումը : Ան մէկէ աւելի յաղթանակներ տարաւ, և վերակենդանացուց յոյներու նւազող արիութիւնը : Այն ատեն, երբ ապդին յոյսերը անոր վրայ կեդրօնացած էին, փառաւոր մահով մը ինկաւ Մունիքիայի կուին մէջ, երբ իր մարդիկը կը հաւաքէր : Իր արձանը հիմա Պիրէօնէն Աթէնք դացող ամէն ճամբորդի ուշադրութիւնը կը գրաւէ :

Ցունաստանը ողբաց անոր վրայ իրեն իր վերջին ախոյեանը : Ուրիշ ոչ մէկը չէր կրնար դիմադրել լօրտ Քօքրընի աղդեցութեանը և ուղղել անոր սխալները որ իր անժամանակ կոպտութեամբ յոյներու գլխուն բերաւ, — որոնք այն ատեն հաղիւ իրենց հաւասարակշռութիւնը կը պահէին աղատութեան և մահւան մէջտեղ — այդ սոսկալի պարտութիւնը, ուր մէր ամէնաքաջ զինորներէն և պետերէն հաղար հինգ հարիւր մարդ կամ սպաննեած էին և կամ գերի բռնւած : Աքրօփօլիսը, Ցունաստանի այդ արելեան դուռն իսկ պարտած էր : Ռէշիտ փաշան հիմա կրնար քարքանդ ընել Պարթէնօնն ու Փրօփիլէն, և Պարնաս, Հէլիկօն և Հնութեան ամէն սրբավայր արշաւանքէն վերադարձաւ, իրեն ախոյեան մը, իր զւարձալի Եանիան, Թողնելով որ իպրահիմ լմացնէ գեռ պղամիկ մնացորդը :

Եգիպտոսի փոխարքային որդեգիրը յաջողութեան դագաթնակէտին հասած էր : Բոլոր մակերեսութային նրբութիւնները որ ցոյց տւաւ Ցունաստան մատած ատեն, կարծես, իր երեք տարւայ ժամանակամիջոցին, կորսւած էին արեան մէջ : Ան վայրենութեան փոխւած էր : Ծայրայեղ բարբարոսութեան հասնելով, իպրահիմ դարձած էր ամէնավայրագ և անդութ ճիւաղ մը, որ երեք պատուհասած է մարդկութիւնը :

Ան կողոպտեց և յափշտակեց էլիսը, Արքատիան և Մէսինան, կտրելով ծառերը, հարթելով պարտէզները և սուրէ անցնելով ամէն մարդկային արարած որ դիմադրելու ընդունակութիւն ունի : Ուր որ առաջ ճիթենի կամ նարինջի ծառեր կային, հիմա մոխիր և կայծեր կը գտնէին : Ուր որ քաղաք մը եղած էր և մարդիկ բնակած էին, հիմա

քարեր և լէշակեր թռչուններ կային : Ուր որ գիւղեր և գիւղակներ էին՝ հիմա վրաններ և արաբներու բանակի կրակներ կային : Ուր որ դաշտ էր, կանանչ եգիպտացորենով կամ որթատունկով, հիմա տիտուր էր բոցերու, ծուխներու և կայծերու մէջ :

Ոչ ալ Պէլօպօնէսի բարձրաբերձ և վեհափառ լեռները ազատ էին : Իրենց թափանցիկ օդին մէջ, ուր, մինչեխսկ գերութեան ամէնապէշ օրերուն, գերիի մը ոտքերը բնաւ չէին կոխած, հիմա ողը ու թշւառութիւն կը տիրէին : Հիւանդը, ծերը, կիներն ու մանուկները, և բոլոր գժրախտները հաւաքւած էին հոն, իրենց գիւղերն ու գիւղակները լքելէն ետք : Ոչ իսկ լեռնագագաթ մը, խոռոշ մը կամ անտառ կար որ փոխւած չրլար գերեզմանատան, հիւանդանոցի, կամ անկելանոցի : Մարդիկ հոն ամէն օր տասնեակեներով կը մեռնէին անօթութենէ, հիւանդութենէ և վէրքերէ, անտես և գթազուրկի : Հոն շատ ուրիշներ կ'սպասէին առնենելու թէ Եւրօպան յաւխտեան անտարբեր պիտի մնար իրենց վիճակին : Հոն նաև կը մնար Անդրօնիկէն, խորասուցւած սուգին մէջ՝ իր սիրահարին և հայրենիքին համար :

Ցունաստանի միակ մասը ուր ապստամբութիւնը դեռ կը պահէր թոյլ կեանք մը, Լակօնիոյ մէջ՝ Արկօլիսն ու Տայգէտ լեռն էր : Արկօլիս փախած էին կառավարութիւնը և այն եսամոլ հայրենասէրները, որոնց փառասէր ծրագիրները և քաղաքական երկպառակութիւնները աւելի բացին թշւառ երկրի վէրքերը քան իպրահիմը : Տայգէտ լեռան վրայ անվեհեր լակօնացիք կին և մարդ մշտնջենական ընդհարութներով, կատաղաբար կռւեցան արաբներուն դէմ քարերով, և դանակներով :

Իր նամակներէն մէկուն մէջ, «Քանապրիան» Փրէկաթինաւապետը, Համիլթոն, մարդասէր և արժանահաւատ մէկը և յոյներու անկեղծ բարեկամ մը, կ'ըսէ, «Եթէ Իպրահիմ տարի մը ևս մնայ Պէլօպօնէսի մէջ, բնակիչներու մէկ երորդն անդամ կենդանի չմնար :»

Միկնոյն ատեն իպրահիմ կը մօտենար իր մեծ նպատակի կատարումին, որուն համար եկած էր Ցունաստան : Վերադարձաւ Նավարին, ուր Եգիպտական, Լիբիական և Թըրքական նաւատորմիզները նորէն հաւաքւած էին, և կը պատրաստէին զօրք փոխադրել Հիտրա :

Մենք կը յիշենք Եգիպտացի աշխարհակալին բացագան-

չութիւնը, երբ Արկօլիսի բարձունքներէն իր գիտակով կը նայէր կղզիին. «Ա՛յս, իմ փոքրիկ Անդլիս, ե՞րբ պիտի իյնաս իմ այս ձեռքիս մէջ» իր գոռոզութիւնը հիմա աւելի բորբոքած էր, որովհետև այնքան կորոներու մէջ Միառուլիս յաղթած էր իր նուատորմիզներուն:

իԲ. ԳԼՈՒԽ

Պ ա տ ւ ո յ Խ օ ս ք ը

Նավարինի մէջ Եղիպտական նաւատորմիզին երկու բաժինները խարիսխ ձգած էին: Առաջին բաժինին հրամանատարն էր Քափտան պէյը: Ան կը բաղկանար երկու չարք պատերազմանաւերէ, ութսունըհինդ թնդանօթներէ, ութսուն ֆրէկաթներէ, քառասունըհինդ թնդանօթներէ, ինը քօրվէթ և մէկ պրիկ: Երկրորդ բաժինին կը հրամայէր Մուհարէմ պէյ, աշակերտը Փրանսացի ծովակալ լը թէլիէի, որ մարզած էր անոր երեք հազար նաւատախները: Աս կը բաղկանար երկու ֆրէկաթներէ, վաթսունըհինդ թնդանօթներէ, տասնըմէկ քօրվէթ, վեց սքունըր, վեց հրձիգ և քառասունըչորս փոխադրանաւ, ասկէ զատ կար նաև կայսերական նաւատորմիզը որ կը կրէր երկու հազար երկու հարիւր քառասուն թնդանօթ:

Պարթաքասն ալ նաւուն վրայ էր, իպրահիմի մշտնջենական ծառայութեան մէջ: Իր մտքին մէջ կասկած չէր մնացեր այլևս որ Միաօլունկիի աղէտքին մէջ կուլ զացած էին իր բոլոր թշնամիները: Սրդէն ձանձրացած էր այսպիսի անհանգիստ կեանքէ մը: Սպանութիւնն ու կոխւը այնքան ջղային ըրած էին զինքը որ կը ցանկար լէսոլոս վերադառնալ հանդստանալու համար: Ան կարգադրեց իր ստացւածքը մէկանզ բերել, և ապա եւրօպայի մէջ դեռպահական դիրք մը խնդրել, կամ իրբւ պարզ անհատ երթալ եւրօպական մեծ քաղաք մը:

Մինչդեռ Պարթաքաս կը խորհէր թէ ինչ ընելու էր, սեպտեմբեր տասնեխններորդ օրը, 1827-ին, նաւապետ Համբիլթըն ծովակալ Քօտրինկթընէն նամակ մը բերաւ իպրահիմ փաշային: Այս նամակը կըսէր թէ Յունաստանի աղատութեան ճանաշումը ստորագրւած է Լօնտօնի մէջ, և հետեւաբար թիւթքերը պիտի չթոյլատրւին թշնամութիւնները չարունակելու, այլ պէտք է ընդհանուր ներում չնորհէն յոյ-

ներուն: Պարթաքաս թարգմանեց այս նամակը իր խոժուադէմ տիրոջ, որ զարմացաւ անոր պարունակութեան վրայ:

— «Հիմա որ յաղթած եմ Յունաստանին, ըսել է միւս կեավուրները աղատած են զայն,» աղաղակեց փաշան:

Նաւապետ Համբիլթըն կ'սպասէր:

— «Բայ անոր թէ ես չեմ հասկնար այսպիսի հաղորդագրութիւն մը: Աւելցո՛ւր, թէ ոչ վեհապետիս և ո՛չ ալ փոխարքայ հօրմէս ստացած եմ թշնամութիւնները դադրեցնելու այդպիսի պատուէր մը: Ժամանակ տւէք որ մը տած եմ:»

Նաւապետ Համբիլթըն մեկնեցաւ:

— «Կեավուրները աղատե՛լ,» աղաղակեց փաշան, անդլիացին մեկնելուն պէս: «Կեավուրնե՛րը: Ես լաւ կը հասկնամ զանոնք: Ես կ'ակնկալէի աս: Կ'երդնում էօմէրի անունով, որ պիտի սպաննեմ բանակիս ու նաւատորմիս մէջ դանւած բոլոր ֆրէնկները:» Իպրահիմ նաւուն դստիկոնին վրայ երկար քայլեր առնել սկսաւ, ջղաձգօրէն իրար սեղմելով ձեռքերը:

— «Տէր իմ, մի կորսնցնէք ձեր հանդարտութիւնը, սակայն դուք իրաւունք ունիք: Ի՞նչ կարելի է սպասել ֆրէնկներէն: Մարդ ճահճին մէջ յասմիկ չի գտներ, բայց լոէ ...»

— «Ես ոչ ոքի չեմ լսեր, Առնավուտ փաշա: Կեավուրները աղատե՛լ: Հիարան պիտի կորսնցնէմ: Պիտի ձգե՛մ Պէլօպօնէսը, որ այնքան արիւնով գնեցի: Սստած վկայ, կ'երդնում որ չեմ ձգեր: Աստծու անունով կ'երդնում:»

— «Վսեմութիւն, կ'աղաչեմ, խնդիրը հանդարտօրէն նկատեցէք: Մենք պէտք է խարենք կեավուրները և ոչ թէ հակառակինք անոնց: Եթէ հակառակիս անոնց, պիտի տեղեկադրեն թէ դուն պատերազմ կը յայտարարես Անդլիոյ, Ֆրանսայի և Ռուսիոյ դէմ, և այն ատեն ...»

— «Փաշա, իրաւունք ունիք: Շարունակեցէք, բարեկամս Առնավուտ:»

— «Խոստացիր հրաժարիլ թշնամութիւններէ և գաղտնապէս ըրէ ինչպէս որ կ'ուզես: Ինչպէս պիտի գիտնան թէ ինչ կը կատարւի Պէլօպօնէսի կեդրօնին մէջ: Ուեէ բանակ ունի՞ն հոն: Յիշէ թէ մարդարէն ինչ ըսաւ էօմէրին, Մեղք չէ, երբ բոնադատւած ես:»

— «Դուն լսու կ'ըսես,» պատասխանեց իպրահիմ, կարճ

լոռւթենէ մը ետք : «Հիմա հաճեցէք քիչ մը հանդիստ թողուլ զիս :»

Պարթաքաս դուրս գնաց գոհ սրտով : Ան ուրախացաւ որ վերջապէս երեք տէրութիւնները պիտի միջամտէին և վերջացնէին պատերազմը, որ զինքը կապած էր իպրահիմի հետ : Ան խորհեցաւ թէ իր վտանգները մօտաւորապէս վերջացած էին, և հանդիստն ու խաղաղութիւնը սկսելու վրայ էին :

Ամսուն քսաներկուերորդ օրը ծովակալ աը Ռինեի հասաւ : Ան և Քօտրինկթըն երկրորդ ֆրանսերէն նօթա մը խրկեցին իպրահիմին, որ լուռ նկատի առաւ :

Հետեւեալ օրը ծովակալ Քօտրինկթըն ատենագրութիւն մը ստացաւ Լօնտօնէն, և աը Ռինեին ցամաք գնաց իպրահիմին այցելելու և անձնական տեսակցութիւն մը ունենալու յոյն գործերու վերաբերմամբ :

— «Ես ամէնագժւար գիրքի մը մէջ եմ,» պատասխանց եգիպտացին, ծանր և հանդարտ եղանակով, թարգման ունենալով Պարթաքասը : «Ես ոչ հրաման և ոչ ալ հրահանդ ստացած եմ այդ ազատութեան նկատմամբ, որ դուք կ'ըսէք թէ ստորագրւած է Լօնտօնի մէջ Յունաստանի համար : Դեռ աւելին կայ, տաճիկ սպաները այնքան անվատահութիւն ցոյց կուտան ինծի, որ կը կրկնեմ, չգիտեմ թէ ինչ պէտք է ընել : Սակայն չնորհակալ եմ ձեզ և ձերիններուն :»

Ֆրանսացի ծովակալը մեկնեցաւ առանց ուեէ բան մը գլուխ բերելու :

— «Վսեմութիւն,» ըսաւ Պարթաքաս, «Ծովակալը խոժու էր մեկնած պահուն, բայց խնդիր չէ առ : Մենք ժամանակ կը վաստինք :»

— «Սակայն կեավուրները ազատեցին կեավուրները,» ըսաւ իպրահիմ սեղմելով իր շուրթիւնը :

— «Ի՞նչ գիտէք, վսեմութիւն :»

— «Ես նամակ առած եմ թէ՛ Ալէքսանդրիայէն և թէ՛ Պոլուէն :»

— «Նամակ : Ի՞նչ կ'ըսէ սուլթանը :»

— «Ան ինձմէն աւելի անձկոտ է : Ան բնաւ պիտի չհամակերպի : Պէլօպօնէսի մէջ խնդիրներու կարգագրութիւնը ինծի կը թողու ան, մինչև որ իր կանոնաւոր բանակները պատրաստւին, և ան կընայ Փրէնկները իրենց մէջ վէճի բռնել տալ : Ան հիմա կը ջանայ Ռուսիան Ֆրանսացի դէմ հանել : Աւստրիական դեսպանը, մեր միակ բարեկամը, իր

թեւերը սօթտած է այս խնդիրը յաջողցնելու համար : Մէր յարաբերութիւնները Ռուսիոյ հետ գոհացուցիչ չեն : Մէնք շուտով անոնց հետ կուի կը բռնւինք :»

— «Մէր դիրքը բոլորովին վարդագոյն չէ, վսեմութիւն, բայց փառք տանք մարգարէին որ ենիչէրիները կորսեցան անցեալ տարի : Եթէ անոնք կենդանի ըլլային այսօր և լսէին որ կեավուրները աղստւած են, փատիչահը գէշ վիճակի մը մէջ պիտի գտնէր ինքզինք :»

Իր ձանձրութիւնը փարատելու համար, իպրահիմ շուտով որսորդութեան ելաւ :

Յաջորդ օրը, այսինքն, սեպտեմբերի քսանըհինգերորդ օրը, երկու ծովակալները՝ Շըվալիէտը մը Ռինեի և սըր Էտւարտ Քօտրինկթըն, այցելութիւն մը տւին իպրահիմ փաշային :

Եգիպտական հրամանատարը չըջապատւած էր իր ծովակալներով և իր բանակին բարձրագոյն պաշտօնեաներով :

Սովորական յարգանքները փոխանակելէն ետք, անդլիացի ծովակալը ըստու . «Մէր այցելութեան նպատակն է խնդրել ձեր բարձրութենէն՝ ընդունիլ թիւրքերու և յոյներու միջև զինագագար մը, մինչև որ աւելի հրահանդներ ստանաք Պոլուէն :»

— «Ես հեղինակութիւն չունիմ այդպիսի համաձայնութիւն մը ընելու,» պատասխանեց իպրահիմ, չոր հղանակով մը, «ընդհակառակը, ես պէտք է գործադրեմ իմ սուլթանիս հրամանները :»

— «Եւ ի՞նչ են ձեր սուլթանի հրամանները, կընայի հասկնալ,» հարցուց Փրանսացի ծովակալը :

— «Խորտակել ապստամբութիւնը անոնց, որոնք դարերով իր գերիներն եղած են :»

— «Թոյլ տւէք ինծի գիտելու թէ յոյները այլևս սուլթանի գերիները չեն : Եւրօպայի երեք մեծ պետութիւնները հաճած են զանոնք պատ հոչակել :»

— «Բայց իրենց արդար տէրը, իմ ամէնահզօր սուլթանս, դեռ աղատ հոչակած չէ զանոնք, մանաւանդ հիմա, երբ իր սուրը ցրւած և խղդած է անոնց յեղափոխութիւնը : Զեմ կրնար հասկնալ թէ ի՞նչ իրաւունք ունի գրսեցի մը ուրիշի ներքին յարաբերութիւններուն միջամտելու,» պատասխանեց իպրահիմ, պաղ և գոռող կերպով :

— «Այսպէս, ուրեմն դուք չէք ընդունիր զինագուլը,»

հարցուց սըր էտւարտ Քօտրինկթըն, նոյնքան ազդու եղանակով։

Իպրահիմ լուռ մնաց։ իր ծովակալներն ու հրամանատարները իրարու նայեցան։

— «Եթէ չընդունիք, պատիւ ունիմ իմացնելու թէ ըստիպւած պիտի ըլլաք ընդունելու։»

— «Մտիպւած։ ի՞նչ կերպով։»

— «Երեք մեծ պետութիւնները բոնութիւն պիտի գործածեն, երբ իրենց խօսքը լսելի չըլլայ,» աւելցուց Շվալիէտը Ռինեի։

Իպրահիմ իր աշքերը բացաւ։ ինքնիրեն եկաւե գաղտնի քանի մը խօսք փոխանակեց իր գլխաւոր խորհրդականներու և վստահելիներու հետ։

— «Քանի մը օր ևս տւէք ինձի խորհելու,» ըստ ան ծովակալներուն դառնալով։

— «Մենք բաւական ժամանակ տւած ենք ձեզի խորհելու համար։ Հիմա մենք պէտք է որոշ, դրական պատասխան մը առնենք մեկնելնէս առաջ,» պտտասխանեց անգլիացի ծովակալը։

— «Թերես Բ. Դուռը չկանխատեսեց թէ իրերը այս ընթացքը կ'ստանային և ինձի ուեէ հրահանգ խրկած չէ,» ըստ իպրահիմ, բոլորովին փոխած եղանակով։ «Ուստի ես ան միջապէս Պոլիս և Ալէքսանդրիա լուր կը խրկեմ և կը հարցնեմ թէ ի՞նչ պէտք է ընել։ Մինչեւ ուրբահնդակիս վերդարձը, իմ երկու մեծափառ տէրերուս պատասխանովը, կը խոստանամ, պատուս վրայ, թշնամութիւններէ ետ կենալ և կատարեալ զինադուլ պահել։»

— «Ատ բաւական է,» ըստ Փրանսացի ծովակալը։

— «Այսպէս, ուրեմն համաձայն ենք,» աւելցուց սըր էտւարտ Քօտրինկթըն։

— «Ամէն կերպով,» պատասխանեց իպրահիմ, որու չեչոտ երեսին վրայ դժւար էր իր մտադրութիւնները կարդալ։

Անգլիացի ծովակալը ալ Ռինեիի ականջնիվար փսփաց։ «Զէք կարծեր որ լաւագոյն է որ իպրահիմի խոստումը գըրաւոր առնենք։»

— «Ան կը զայրանայ եթէ այդպիտի առաջարկ մը ընենք։ Եւ, արդարեւ, անպատւութիւն պիտի ըլլայ հրամանատարի մը պատիւ խոստումը գրաւոր պահանջել։»

— «Իրաւունք ունիք։ Ուրեմն, վսեմութիւն, իրեւ եւ

ըաշխաւորութիւն, ձեր նաւատորմը չի կրնար մեկնիլ նավարինէն մինչեւ այս զինադուլ լրանալը։ Ոչ միայն առ, այլև ինչ նաւ որ կը չըջի գուրսը պէտք է ներս գայ և խարիսխ ձգէ։»

— «Ինչո՞ւ։ ինչպէս պիտի կրնամ հաղորդակցիլ Փաթուսի բանակիս հետ։»

— «Մենք զինադադարը ուրիշ կերպ չենք հասկնար,» ըստ Քօտրինկթըն, հաստատապէս։

— «Ծատ լաւ,» պատասխանեց իպրահիմ, կարճ խորհրդածութենէ ետք։ Երկու ծովակալները այն ատեն մեկնեցան։

— «Անիծեա՛լ կեավուրներ,» ճշաց իպրահիմ, անպատւող ժեստով մը, երթալնուն պէս։ «Կը կարծէք որ ես ձեզի հնազանդելու չափ յիման եմ։»

Սուրհանդակ մը ներս մտաւ գրեթէ նոյն վայրկենին, լուր բերելով թէ լօրտ Քօքրէն Փաթրասի վրայ կը քալէր։

— «Լորտ Քօքրէն և զօրավար Զըրչ կը քալեն Միսօլունկին տիրանալու համար։ Ֆապվիէ կ'շտապէ Քիոսը նորէն ոտքի հանելու։ Թէսալիոյ մէջ ուրիշ բռնկում մը պայթածէ։ Հէյսթինկս իմ հաւերուս չատերը այրած է, և ես հոս հանդարտ պիտի նստիմ և կեավուրներո՞ւն հնազանդիմ։ Սպաննեցէք գաղտնի, սպաննեցէք կեավուրները որքան որ կրնաք։ Թող նաւատորմը պատրաստ ըլլայ Միսօլունկիի և Փաթրասի ծոցը երթալու, ուր իմ բանակս կը կենայ,» աղաղակեց եգիպտացին։

— «Վսեմութիւն, եթէ մեր նաւատորմը մեկնի նավարինէն, պէտք է կուի անգլիական և ֆրանսական նաւատորմներուն դէմ,» ըստ Առնավուտ փաշան։

— «Ես ըսել չեմ ուզեր որ այսօր կամ անմիջապէս պիտի գործեմ։ Անգլիացին ու Փրանսացին յաւիտեան չեն կրնար մնալ նավարինի բացերը։ մանաւանդ որ ձմեռը կը մօտենայ։ անոնք պիտի հեռանան, մենք ալ մեր ճամբան կը բռնենք։»

— «Այդպէս ընելու ենք,» ըստ Թահիր փաշան։

— «Անշուշտ։ ես անմիջապէս կը պատրաստուիմ,» աղաղակեց Քափատան պէյը։

— «Կեավուրներո՞ւն պիտի լսենք թէ մեր ափրոջը,» աւելցուց Մուհարէմ պէյ։ «Նաւարկեցէք, նաւարկեցէք։»

— «Քանի որ կ'ըսէք նաւարկեցէք, թող նաւարկեն,» ըստ Առնավուտ փաշան լուրջ եղանակով։ «Բայց ես կ'ըզ-

գուշացնեմ ձեզի որ մենք պիտի ընդհարւինք անդլիացիներուն հետ։ Գիտէք թէ ի՞նչ դեեր են անոնք ծովուն վրայ։ Նորին վսեմութիւնը Ապուքիրի մօտ հասկցաւ զանոնք։»

— «Մի վախնար թէ ես այնքան խենթ եմ որ ընդհարւիմ անդլիացուն կամ ֆրանսացուն հետ։ Մենք միայն Նավարինէն դուրս կ'ելլանք, և եթէ մենք անոնց հանդալինք և մեզի ըսեն թէ ետ եկէք, ետ կուգանք, և անոնք ու մենք կը կիսենք անպատռութիւնը,» ըսաւ իպրահիմ, «գացէք և պատրաստ եղէք։»

— «Լաւ չէ՞ որ, ուեէ անհաճոյ խառնակութեան տեղի չտալու համար անոնց լուր խրկենք թէ, քանի որ այս վայրկենիս նամակներ կը տեղեկացնեն մեզի լորտ Քօքրէնի փորձերու մասին, և քանի որ վայելկերպով չենք կրնար բոլորվին լքել մեր բանակը Փաթրասի մէջ, մեր նաւատորմիղին մէկ մասը պէտք է մեկնի Նավարինէն անոնց օգնելու համար։»

— «Ճիշտ գաղափար է ատ։ Պրավօ։ Ուրեմն, բարեկամս Առնալուտ, կ'չտապես անմիջապէս Քօտրինկթընի դրօշակիր նաւը։ Ես գործը քու կարողութեանդ կը ձգեմ։»

Պարթաքաս ճամբայ ելաւ առանց ուշանալու։ Ժամ մը ետք եկաւ, տխուր և խոժու։

— «Հիմա ի՞նչ եղաւ,» հարցուց իպրահիմ։

— «Վսեմութիւն, ան բացարձակապէս կը մերժէ։ Անդլիացին անդլիացի է։ Անոր նաւուն մէջ, գործաւոր մը իր դլուխը չի կրնար դարձնել, անգամ մը «չէ» ըսելէն ետք։ Ան վճռած է, կ'ըսէ, թէ մեր նաւերէն ոչ մէկը նավարինէն դուրս պիտի չերթայ։ Ֆրանսացի ծովակալը պատահամբ անդլիական դրօշակիր նաւուն վրայ էր։»

— «Պիտի թողո՞նք որ այս անիծեալ կեավուրները մեր քթէն բռնեն և առաջնորդեն։ Մենք հարիւր քսան նաւ ունինք հոս և միթէ՞ կը վախնանք եօթը կամ ութը անդլիաբանական նաւերէ, որոնք նաւահանգստին դուրսն են,» աղաղակեց Թահիր փաշան, ոտքի ցատքելով և բարկութեամբ իր պէխը քաշելով։

— «Աւելի պարզ բացատրէ։ Կեցի՛ր, Թահիր։ Ի՞նչ պէ՞ս ընդունեց ձեզի Քօտրինկթընը։ Ի՞նչ ըսաւ ձեզի։ Ի՞նչ տրամադրութեան մէջ էր,» հարցուց իպրահիմ, հանդառութեամբ, թէև կատաղութենէն դեղնած էր։

— «Ան ինծի ընդունեց եւրոպական քաղաքավարութեամբ, բայց Քրէնկի մը պէս, այսինքն, կեղծ ժակտ մը

իր շուրթներուն վրայ, հաճոյալի և կլոր խօսքերով, խոնարհելով և քծնելով, բայց, եթէ կրնայ, քեզ կրակին վրայ կը քշէ։ Քօտրինկթըն Մովսէսին պէս հեղ էր, բայց իմ այցելութեանս նպատակը պարզածիս պէս, Փարաւոն մը դարձաւ, «Ես հաւանութիւն չեմ տար,» աղաղակեց ան։ «Ոչ նաւակ և ոչ ալ թի մը չի կրնար մեկնիլ Նավարինէն։ Ես հրաման խրկած եմ յոյներուն և Քօքրէնին որ թշնամական ուեէ գործէ ձեռնպահ մնան։»

— «Ուրիշ ո'չինչ։»

— «Եւ թէ, եթէ մէկ ժամէն ես չվերադառնամ իր նաւը և տեղեկացնեմ իրեն մեր որոշումը, ինք և տը Ռինելին պիտի հասկնան թէ զինադուլը կնքւած է առաջւան պէս, և թէ ինքը կը վստահի քու պատւի խօսքիդ։»

— «Ժամէ մը։ Թող սպասէ ուրեմն։»

— «Որքան որ կարող էի դիտել, կարծեմ որ Փրանսացին ու անդլիացին մեկնելու վրայ են,» աւելցուց Պարթաքաս։

— «Ուրեմն մենք ալ նոյնը ընենք,» աւելցուց Մուհարէմ պէյ։ «Մենք ճամբայ կը հանենք զանոնք և կը կեղծենք, իբր թէ մեր հրամանատարը որսորդութեան գացածըլով, մենք անկարող էինք ժամւան մը մէջ գտնել զայն և պատասխան խրկել իրեն։»

— «Ամէնալաւ եղանակն է ատ,» ըսաւ իպրահիմ, Լըրջութեամբ։ Ժողովը այն ատեն ցրեցաւ։

Ի՞՞ Գլուխի

Ն ա վ ա ր ի ն ի կ ո ի ւ ը

Այդ նոյն օրը արեւը մար մտնելուն մօտ, իզուր իպրահիմէն պատասխանի մը սպասելէն ետք, երկու ծովակալները, կատարելապէս համողւած թէ ան զինադուլը պիտի պահպանէր, խարիսխը քաշեցին։ Միայն քանի մը նաւեր թողուցին իսլամներու շարժումները լրտեսելու համար։ Սըր կտւարտ Քօտրինկթըն նաւարկեց դէպի իթակա և ծվալիէ տը Ռինեի դէպի Մէլօս։

Այդ ամսու երեսուներորդ օրը, իպրահիմի նաւատորմիզին մէկ մասը, երկու նաւաբաժին, կը պատրաստէր մեկնիլ Նավարինէն։ Առաջին նաւաբաժինը կը բաղկանար եօթը քրէկաթներէ, ինը քօրվէթներէ, երկու պրիկ և տասնըհինգ փոխադրանաւերէ, Մուստաֆա փաշայի հրամանատարու-

թեան տակ : Երկրորդ նաւաբաժինը , վեց ֆրէկաթներէ և ութը պրիկներէ , Մուհարէմ պէյի և Թահիր փաշայի հրամանատարութեան տակ , ետևնուն պիտի գար : Իպրահիմի իր գլխաւոր թարգման Առնավուտ փաշային հետ , նոյնպէս նուուն վրան էր :

Մթնոլորտը ծանր էր , մութ և սպաւնական : Հովը բարձրագոչ և բուռն փոթորիկ կը գուշակէր : Ծովը , լեռնանման փրփրալից ալիքներով ակուած՝ կը գոռար նուերու կողերուն դէմ :

Հոկտեմբերի առաջին օրը անոնք թողուցին Նավարինը : — «Ես անդլիական ֆրէկաթ մը կը տեսնամ որ նշաններ կը փոխանակէ , » ըսաւ Թահիր Իպրահիմին :

— «Ուրիշ նաւ ալ կ'երեա՞յ :

— «Ո՛չ :

— «Յառա՞ջ : Յառա՞ջ ուրեմն : Անոնք գիշերով պիտի կորսնցնեն մեր հետքը : Մեր միւս նաւաբաժինը արդէն շատ առաջացած է : »

Անդլիական ֆրէկաթը «Տարթմառութն» էր , որը ծովակալ Քօտրինկթըն թողած էր Իպրահիմի շարժումները դիտելու համար : Ֆրէկաթը արդէն նշան ըրած էր ծովակալին թէ եզիլատացի հրամանատարը իր պատուի խոստումին դրժած էր :

Մեծ գժւարութիւնով , հակառակ փչող հովերուն պատճառով , անդլիացի ծովակալը իթակաէն ճամբայ ելաւ իր «Ասիա» դրօշակիր նաւով որ ութուունքորս թնդանօթ ունէր , անոր կը հետեւէր «Թալպօթ» քսաննեռութը թնդանօթներով , և «Ջիլմէլ» պրիկը : «Տարթմառութը» , քառասունը չորս թնդանօթ , միացաւ ծովակալին երբ ան դէմ դէմի եկաւ Իպրահիմի նաւաբաժնին :

Երկրորդ օրը անդլիացի ծովակալը նամակ մը գրեց Մուսթափա պէյին , որ կէ Փալօնիայի ծոցին մուաքը կեցած էր , և պահանջեց որ Նավարին վերադառնայ , զարմանք յայտնելով անոր հրամանատարին երդմնադրժութեանը վրայ :

Քիչ վարանումէ ետք , այս պաշտօնեան , տեսնելով որ անդլիացուն հետ ընդհարումէ մը այլապէս կարելի չէ խուսափիլ , դարձուց իր զեկը և դիմեց դէպի նավարին :

— «Մեր առաջին բաժնին նաւերը ետ կուգան , » տեղեկացուց պահնակը Իպրահիմին , հետեւեալ առտուն , երբ ան նախաճաշի նստած էր :

— «Անդլիականը չէ՞ ատ :

Շատ չանցած Մուսթափա պէյին եկած նշան մը պատասխանեց հարցման :

— «Ի՞նչ պիտի ընենք , » ըսաւ Առնավուտ փաշան , սարսափահար : «Ես անգամ մը ես կ'ըսեմ , պէտք չէ որ ընդհարւինք անդլիացուն հետ : Եթէ այսօր յաղթենք անոնց , վաղը պիտի կորսնցնենք : Անոնք հազարաւոր նաւեր ունին : Ատկէ զատ հոն կայ Փրանսացին , ոռուսը : Ամէնէն լաւը ետ երթալն է : »

— «Ամօթ չէ՞ որ չորս կեավուրնաւեր ետ քշեն մեղի , որ ութուուն նաւ ունինք , » ըսաւ Իպրահիմ իր մօրուքը փետակելով :

— «Սպասենք գիշերին : Հովը աւելի պիտի սաստկանայ , և այն ատեն մենք Փաթրաս կ'երթանք : Բայց հիմա Նավարին վերադառնալ կեղծենք , » ըսաւ Թահիր փաշան :

— «Ա՛խ , դուք կեավուր Փրէնկներ : Դուք մեղի դէմ կուելո՞ւ չափ խելագարեր էք : Եկէք փորձենք անոնք , կամ դոնէ մեր ակուաները ցոյց տանք անդլիացուն , » ըսաւ Իպրահիմ գոռողութեամբ :

— «Խնդիրը , վսեմութիւն , այսպիսի չորս հինգ նաւերու մասին չէ , » դիտել տւաւ Առնավուտը , — «Դիտեմ որ անոնք պատառ մըն են ձեղի համար , — այլ ետեւէն դալիքի մասին է : Եթէ ասոնք խորտակենք , կեավուր Փրէնկները մժեղներու պէս պիտի գրոհ տան այրելու Պոլիսը , Ալէքսանդրիան և Գահիրէն : »

— «Ետ դառնանք , դէպի Նավարին : Անիծեա՞լ անդլիացի : Շնորհակալ եմ Առնավուտ փաշային որ կ'զգուշացնէ զիս , » ըսաւ Իպրահիմ , միւսիլման պերձութեամբ , և նշան տրւեցաւ Նավարին երթալու :

Այդ իրիկուն , ժամը իննին ատենները , Թահիր փաշայի գուշակած մըրիկը տեղի ունեցաւ : Առսկալի էր ան , տեղատարափ անձրե մը , որուն կը խառնէին որոտում , շանթե ամպրոպ . ծովը կը գոռար ու կը բացւէր , կարծես կ'ուզէր կլլել բոլորը :

Թիւրքերը , որոնք հանրածանօթ են իբրև խեղճուկրակ նաւաստիներ , սկսան ծովու բոնւիլ , իրենց չարքը կորսընցուցին և վերջապէս ցանուցիր եղան : Իրենց նաւերէն մէկ քանին Նավարին վերադառնա և միւսները քշեցան վեր , դէպի Փափազի բարձրավանդակը , Փաթրասի մուտքին մօտ :

Քօտրինկթըն ինքն ալ ստիպւած էր իթակա քաշւիլ այդ գիշեր :

Յաջորդ օրը, կէսօրին ժօտ, երբ հովը քիչ հանդարտ էր, «Ասիան», «Տարթմառւթը», «Թալպօթը» և «Ֆիլօմէլլը» երեցան Փափաղի ծովուն բացերը, թիւրք նաւերուն առջև, որոնք խարիսխ քաշելու վրայ էին Փաթրաս երթալու :

Քօտրինկթըն այն ատեն սկսաւ կրակել, ստիպելու անոնք որ Նավարին վերադառնան : Իր դրօշակիր նաւը իննունը վեց ոռոմք և «Տարթմառւթը» հարիւր ոռոմք նետելէ ետք, վերջապէս ստիպեց անոնց տեղի տալու :

Երկու օր ետք Քօտրինկթըն մտաւ Միաօլունկիի նաւահանդիսաւը և արտաքսեց անկէ շատ մը թթքական և աւատրիական փոխադրանաւեր, որոնք զօրք կը հանէին վասիլատի : Մինչև կլարէնցարի ծոցը անոնք քարշ տալէն ետք՝ ճամբեց Նավարին իրենց ծովակալին քով :

Հոկտեմբեր տասներեքին ոռուսական ծովակալը, կոմս Հէյտըն, ձիպրալթարի նեղուցէն իթակա հասաւ չորս մարտահաւերով, եօթանասունըչորս թնդանօթնոց, «Ազօվը», «Հանօթը», «Եզէկիէլը» և «Ալէքսանդր Նէվսքին», երկու յիսուն թնդանօթնոց՝ «Կոստանդին» և «Փրօվանին» երկու ութսուն թնդանօթնոց՝ «Հէլէն» ու «Բասթօրը» :

Մինչև հիմա իպրահիմ չէր կրնար հաւտալ թէ եւրօպական մեծ տէրութիւնները լրջօրէն կ'սպառնային գործողութեան ձեռնարկել իրեն դէմ սուլթանի գերիներուն համար : Ինքը կը խորհէր թէ անոնք միայն կը բանակցէին : Հիմա ակներե տեսաւ որ կամ պէտք է կաշկանդւած մնայ Նավարինի մէջ և կամ կուրի միացեալ Անդլիոյ և Ֆրանսայի դէմ : Իմացած էր նաև որ Պալթիկեան նաւատորմը հասած էր Մալթա և իթակա, ուստի որոշեց նաւահանգստին ներսը մնալ, բայց ցամաքին վրայ, Պէլօպօնէսի մէջ յագուրդ տալ իր արեան-ծարաւին :

Վագր մը բնաւ այնքան արիւնոռուշտ սարսափիներ չգործեց արջառներու հօտի մը, որքան իպրահիմ այս ապերջանիկ երկրին մէջ :

Պէլօպօնէսը, ինչպէս ըսած ենք արդէն, քանդւած և ամայացած էր : Իր բնակլչները լեռները փախած էին : Բան մնացած չէր դաշտերը, սուրէն և կրակէն խուսափածէն զատ : Բնակիչներէն անոնք միայն մնացեր էին, որոնք հընազնդութիւն յայտնած և ներում ստացած էին : Տարդի յաղթողը անոնց դէմ դարձուց իր կատաղութիւնը : Նո-

րէն սկսաւ այրել, կտրել և քանդել : Ութը հազար արար Քալամաթա խրկեց և երեք հազար ալ Արքատիս : Էլիսի մէջ տասը հազարէն աւելի ունէր : Ասոնք ամէնքն ալ իրենքիրենք նւիրեցին ջարդելու :

Նկարագրել կարելի չէ ինչ որ այն ատեն կրեց Պէլօպօնէսը :

Անդլիացի ծովակալը վերջապէս ստիպւած էր բռնադատել ան, որ իր նաւատորմը քաշէ Ալէքսանդրիա և Պոլիս, և դադրեցնէ թշնամութիւնները : Իպրահիմ, որ այդ ատեն Պէլօպօնէսի ներսէրն էր, պատասխանեց թէ ինքը գինադութ ըրած էր :

Այսպիսի ծաղր մը երկար չէր կրնար աւել : Երեք ծովակալները խորհուրդ դումարեցին և որոշեցին թէ քանի որ իզուր մեղմ միջոցներու դիմած էին իպրահիմը զսպելու համար, հիմա բռնութիւն գործածելու էին : Այս ժողովը տեղի ունեցաւ ոռուսական դրօշակիրին վրայ և գործողութեան յատակագիծը որոշեցաւ ֆրանսական ատլասի մը վրայ : Գործավարութեան այս միջոցը ընտրւեցաւ, որովհետեւ կոմս Հէյտըն, իր երծովակալ իր միւս պաշտօնակիցներէն բարձր էր, և այդ պահուն ալ ֆրանսականէն աւելի լրիւ քարտէզ մը չունէին :

Իւրաքանչիւր ծովակալ, պաշտօնական հրամաններէն զատ, գաղտնի հրահանգներ ալ ունէր : Սըր Էտուարտ Քօտրինկթըն ատկէ զատ նամակ մըն ալ ստացեր էր Ստրատֆօրտ Քանինէն, Պոլսի անդլիական դեսպանը, որով վերջինս որոշապէս կ'ըսէր անոր որ թնդանօթի ոռումբեր գործածէ, եթէ ուեէ ուրիշ կերպով բան մը գլուխ չէր կրնար հանել :

Սըր Էտուարտ անկեղծ և ջերմեռանդ յունասէր մըն էր : Ան զայրացած էր իպրահիմին դէմ իր խոստմնագրութեան և ամարդութեան համար : Թէկ երկութապէս իր համբերութիւնը սահման չունէր, և իր նպատակները պահեց իր սրտի խորքը, բայց այդպէս ըրաւ քանի որ պիտի չկրնար համեցնել, ինչպէս որ վերջերը չհամեցուց, անդլիացի բարձր ազնւականութեան մէկ մեծ մասը : Սակայն մէկը չի կըրնար ուրանալ թէ ան էր որ առաջնորդեց առաջապահ գունդին՝ Նավարինի միւսիման նաւերուն մէջ :

Երբ ծովակալ տը Ռինեին Սըրելը եկաւ, նախապաշարւած էր թիւրքերուն ինպաստ : Ժամանակ մը հոն անցնէլէն և աւելի լաւ իրազեկ ըլլալէն ետք, բոլորսին փոխեցաւ : Իթակայի մէջ, մէկէ աւելի անդամներ յերմ հա-

մակրանք ցոյց տւառ հայրենասէրներուն։ Իպրահիմի ջարդերն ու նենգութիւնը անտանելի կը թւէին անոր, և յօժարակամ համաձայնեցաւ անգլիացի ծովակալին հետ անոր դաս մը տալու։

Կոմս Հէյտըն նոր հասած էր Միջերկրական։ Յունական յեղափոխութեան մասին միայն շշուկներէն բան մը լսած էր, որովհետեւ հազիւ թէ յունասէր ուռս գտնւէր Յունաստանի մէջ։ Իրեւ օրթօտոքս քրիստոնեայ մը ան այնքան կ'ատէր տաճիկները, որքան յոյները կ'ատէին։ Իրեւ գիւտանագէտ, ամէն բանէ աւելի կը ցանկար թիւրք նաւատորմիղին խորտակումը։

Միւսիլման դրօշակիրին վրայ դեռ նոր իմացած էին որ դաշնակից նաւերը դուրսը պարանած էին։ Թէ և թւով նըւազ իրենցինէն, սակայն ահարկու սպառագինում մը ունէր ան։ Խուսական բաժինը կը բաղկանար այն նաւերէն որ մենք թւեցինք։ Ֆրանսականը կը բաղկանար իրենց դրօշակիր «Սիրին»էն, վաթուն թնդանօթ, «Սկիփիօն», «Թրիտէնթ» և «Պրէսլօ», ամէն մէկը եօթանասունըչորս, և «Արմիտ» և «Ալիփօն» քառասունըչորս ամէն մէկը։ Անգլիական նաւերն էին՝ «Ասիան», ութուունըչորս թնդանօթ, «Ճենօան» և «Ալիփօն», եօթանասունըչորս, «Լիասկօն»՝ յիսուն, «Քամպրիան»ը՝ քառասունըութը, «Տարթմաութ»՝ քառասունըչորս, «Բալզօթ»՝ քսանութը, «Ռոզ»՝ տասնութը և «Մօսկիթօն», «Պրիսքը» և «Ֆիլօմէլը» տասնական իւրաքանչիւրը։ Եւրօպական նաւատորմիղին վրայ կար հազար երեք հարիւր քսանըչորս թնդանօթ, իսկ տաճկականին վրայ երկու հազար երկու հարիւր քառասուն։

— «Զէ՞ք տեսներ որ անոնք եկած են մեր վրայ յարձակելու նպատակով,» ըստ Թահիր փաշան եգիպտացի ծովակալին։

— «Մենք պէտք է անմիջապէս լուր խրկենք իպրահիմին որ հոս վերադառնայ։ Պատասխանատւութիւնը շատ մեծ է, եթէ մենք առանձին ուեէ քայլ առնենք։ Անոնք միտք ունին մեզ վանել Նավարինէն և դարձնել Պօլիս ու Ալէքսանդրիա,» ըստ Առնավուտ փաշան։

— «Անոնք թող մտադրեն ինչպէս որ կ'ուզեն, որո՞ւ հոդ,» ըստ քափտան պէյը։ «Ամէնամեծ անպատւութիւնը պիտի ըլլայ մեզի համար, առանց հրամանի մը սուլթանէն որ այսպիսի նաւատորմ մը ունի, թողնելու նւաճւած Պէլօպօնէսը՝ միայն անոր համար որ կեավուրները այդպէս կը

հրամայեն։ Լաւ է ամէն բան կորսնցնել քան համակերպիւ ատոր։

— «Ես, պարոններ անկարող եմ տարբեր կարծիք յայտնել,» ըստ Առնավուտ փաշան։ «Մարգարէին գրիչովը, որպիզուանը գրեց, մենք պէտք է իպրահիմ փաշային լուր իրկենք որ վերադառնայ, որովհետեւ մեր գործերը շատ կնճռոտ են։ Եթէ կեավուրները մէյ մը Նավարին մտնան, փարբիէլ իր փողը պիտի հնչեցնէ։ Թո՛ղ այն իրողութիւնը որ սոկորներ պիտի կոտրտւին, և մարմիններ պիտի բզկտըւին, և մազեր պիտի փետուին արմատներէն, պատերազմ պիտի ունենանք աշխարհի երեք մեծ տէրութիւններուն հետ։ Օսմանի կայսրութիւնը դատաստանի օրը պիտի գըտնէ։ Ենթադրեցէք վայրկեան մը որ յաղթւինք — թէև ատանկարելի է, քանի որ մեր նաւատորմը անոնցինէն երեք անդամ մեծ է և ունինք միջնարերդ ինչպէս նաև ցամաքային մարտկոցներ որոնք պիտի օգնեն մեզի — սակայն ենթադրենք որ մենք յաղթւինք և մեր նաւերը այրուին։ Այն ատեն եգէկեան բոլոր կղզիները, ամբողջ Պէլօպօնէսը և յոյն մայր ցամաքը, — մէկ խօսքով, Թիւրքիոյ բոլոր քրիստոնեանները, որոնք եօթը տարւայ ընթացքին մէջ մեծ ծախսով ընկճած ենք, մէկէն նորէն զէնք պիտի վերցնեն։ Ի՞նչ նաւով ուտելիք պիտի բերենք մեր երեսուն հազար մարդոց քանակին, որ հստ ունինք, և ինչպէս պիտի օգնենք անոր։

— «Եւ մարգարէն ինչո՞ւ երկինքն է,» ընդմիջեց Թահիր փաշան երկչուտ Պարթաքասը։

— «Մարգարէն հօն է հաւատացեալներու միտքերը լուսաւորելու համար և հեռու պահելու անոնք սխալմունքներէ։ Երբ ան ծշմարտութիւնը ցոյց կուտայ անոնց, և անոնք չեն հետեւիր, երբ յամառութեամբ և անձնական նկատումներով կը զոհեն իրենց ժողովրդին և կրօնին բարօրութիւնը, այն ատեն անշուշտ մարգարէն և զուռանը պիտի ազատեն իրենցինները, բայց յանցաւորները պիտի նետեն դժոխքին և յաւիտենական տանջանքներուն մէջ։ Մենք մարդը ձեւակերպած ենք, և անոնց աչք և ականջ տւած ենք,» կ'ըսէ զուռանը, աղազակեց Առնավուտ փաշան տաքնալով, ու ոտքի ելու։

— «Այդպէս ուրեմն, եթէ կեավուր ֆրէնկները նաւահանգիստը մտնան և մեր վրայ յարձակին, ձեր վսեմութիւնը ըսել կ'ուզէ թէ ձեռքերնիս ծալլած հանդարտ նստելո՞ւ ենք,» կրկնեց Թահիր, բարձրածայն։

— «Ընդհակառակը, բայց ես ըսել կ'ուզեմ թէ պատրաստելու ենք, և ամէն զգուշութիւն ձեռք առնելու ենք, և խուսափելու ենք որքան կարելի է ընդհարումէ։ Երբ անոնք մեզի ստիպեն գործի, այն ատեն, պատերազմական ձիերով, որոնք կը ճղեն թշնամուն գումարտակները և մարդարէին օգնութեամբ կ'անցնին միւս կողմը, այնատեն մենք ինքներս կը մտնանք ծուխին մէջ։ Սակայն պէտք է լուր խրկենք իպրահիմին որ վերադառնայ։ Ո՞վ պիտի առնէ նաև պատասխանատւութիւնը սուլթան Մահմատին հետ հաշիւ տեսնելու։»

— «Ոչ մէկը կրնայ աւելի խելացի և աւելի պատեհ խրատ մը տալ քան Առնավուտ փաշան։ Այդ կերպով գործելու ենք,» ըստ Մուհարէմ պէջ։ «Պէտք է որ պատրաստ ըլլանք և իպրահիմին լուր խրկենք։»

Առնավուտ փաշան Քափտան պէջի դրօշակիր նաւուն վրայ հաստատած էր իր բնակութիւնը։ Այդ ամբողջ օրը անհանգիստ անցուց, տեսնելով թիւրքերու պատերազմական պատրաստութիւնները։ Անոնք բացին թնդանօթները և լեցուցին, խարիսխները պինդ քաշեցին, և դստիկոնին վրայ բերին գնդակներու և վառողի պաշար։ Առնավուտը փորձեց միջոց մը գտնալ ցամաք ելլալու, և վերջացնելու իր վտանգաւոր բնակութիւնը դրօշակիրին վրայ։ Ան լաւ հասկցած էր թիւրքերու կարգապահութեան պակասը, անհնազանդութիւնը և անոնց կոյր գրգիռները։ Ան չարունակ կը կրկնէր ինքնիրեն, «Եթէ միայն անոնցմէ մէկը անգամ մը կրակէ եւրօպացիներուն վրայ, կոխւ տեղի պիտի ունենայ։» Կը խորհէր կէփանթօի և Ապուքիրի մասին։

Յաջորդ օրը, հոկտեմբեր քսանին, թրքական նաւատորմը մահիկի մը ձեռվ շարւեցաւ։ Մէկ ծայրը Սփաքթէրիօի հրւանդանն էր, մինչդեռ միւսը իպրահիմի բանակին կը հասնէր, նաւահանդստին մուտքը, Նավարինի աքրօփոլիսին տակ։ Նաւատորմը կը բաղկանար հարիւր տասնեինը առագաստանաւերէ, երեք մարտանաւ, տասնըվեց ֆրէկաթ, քսանեօթը պրիկ, քառասուն դինւած փոխադրանաւ, և վեց հրձիդ նաւ։

Այս զօրութեան մեծագոյն մասը կը մնար նաւահանդստին մուտքը։ Փոքր նաւերը մեծերուն ետևի տարածութեան վրայ կը մնային։ Հրձիքները զետեղւած էին ետևը՝ նաւահանդստի մուտքին ծայրը, որպէսզի միասին կարենան համագիմէլ ունէ թշնամու վրայ մահիկին կեդրօնը։

Առտւան ժամը տասին Առնավուտ փաշան այցելութեան գնաց եգիպտական ծովակալ Մուհարէմ պէյին։ Հազիւ ոտքը դրօշակիր նաւուն վրայ դրած և սկսած էր խօսիլ պատրաստութիւններու մասին, երբ տեղեկացուցին անոր թէ անգլիական նաւականդստին բերանը կը մըտնէր և դէպի իրենց նաւը կուգար։

— «Անգլիացի են անոնք,» ըստ դրօշակիր նաւուն պահնորդներէն մէկը, «և պաշտօնեայ մը կը բերեն։»

Մուհարէմ անմիջապէս հրաման ըրաւ որ օտարականը ընդունւի մեծ քաղաքավարութեամբ, և նաւաստիններու մեծ մասը դստիկոնին վարի կողմը երթայ, որպէսզի ուեէ անտեղութիւն չպատահի։

Մօեցող նաւակին մէջ էր գնդապետ Քրատօք, որ երեք ծովակալներէն միացեալ նամակ մը կը բերէր իպրահիմ փաշային։

— «Նորին բարձրութիւնը, իմ աէրս հոս չէ,» պատասխանեց Առնավուտ փաշան, դլխաւոր թարգմանը։ «Մեզմէ մէկը չի կրնար բանալ ատ։»

— «Ո՞ւր է ինքը,» հարցուց անգլիացի գնդապետը։

— «Չեմ գիտեր, միայն այնքան գիտեմ որ ամէն օր կ'սպասուի։»

Գնդապետ Քրատօք քաղաքավարութեամբ մը մեկնեցաւ, իջաւ իր նաւակը, և վերադարձաւ, ետ տանելով կընդուած նամակը։

— «Ի՞նչ կը կարծէք թէ այդ նամակը պարունակէր,» հարցուց Մուհարէմ Առնավուտ փաշային։

— «Ո՞վ գիտէ։ Որքա՞ն կը փափաքիմ որ իպրահիմ վերադառնար։ Ես պիտի ջանամ համոզել զինքը որ գոհացուցիչ կարգադրութիւն մը ընէ անգլիացուն ու ֆրանսացուն հետ, որովհետև կը տեսնեմ որ բան մը պիտի պատահի։»

Կէս օրւան մօտ էր։ Քափտան փաշա Թահիրն ալ եկած էր, անոր ֆրէկաթը ամէնէն մօտիկն էր, Մուհարէմ պէյինին անմիջապէս քովը։ Խօսակցութիւնը անգամար կը դառնար գնդապետ Քրատօքի նամակին վրայ։

Անոնք ճաշի նստած էին, և կարգը պտուղին եկած էր, երբ յանկարծ դրօշակիր նաւուն վրայ տարածայնւեցաւ թէ անգլիացիք նավարինի ծոցը կը մտնէին։

— «Վիճակը ձգւած է,» աղաղակեց քափտան պէջ, ձեռքը աղդրին զարնելով։ «Ես ձեզի ըսի թէ անգլիացիք կատակ չեն ըներ։»

— «Ես ալ այդպէս չըսի՞», աղաղակեց Առնավուտ փաշան, ոտքի ելլալով և հեռագիտակ մը բռնելով:

Անոնք փութացին դստիկոնին վրայ:

«Ասիա» դրօշակիրը առաջ անցած կը ձեզէր ծովը և կուգար դէպի անոնք, անոր անմիջապէս կից կը հետեւէր «Ճէնօան» և «Ալպիօնը»: Միենոյն ատեն միջնաբերդի մարկոյկը արագաբար կը մօտենար եգիպտական դրօշակիրին:

— «Անգլիացիները պատրաստ են կուելու: Անոնց լուցին վառած է և հրետաձիգները իրենց թնդանօթներուն քովը կեցած են», աղաղակեց Առնավուտ փաշան, որուն դէմքը սարսափի արտայայտութիւնով մը համակւած էր:

Մակոյկը հասաւ: Մէջի պաշտօնեան տեղեկացուց թէ ինքը իրկւած էր պահագունդի հրամանատարին կողմէն անդլիացի ծովակալին ըսելու, թէ Խարահիմը հրաման տւած չէր ուեէ նաւ ներս թողնելու, բայց ծովակալ Քօտրինկթըն բարկացած՝ պատասխանած էր թէ ինքը եկած չէր հրաման ըստանալու, այլ հրաման տալու, և եթէ թիւրքերը փորձեն մէկ հատիկ հարւած մը արձակել իր վրայ, ինք պիտի խորտակէ ամբողջ թիւրք նաւատորմը:

— «Կը տեսնամ որ խնդիրը վերջացած է: Կեավուրները իրենց սուրերը քաշած են խոլամին դէմ: Մենք պիտի կուինք այս դիշէր: Իմ մակոյկու, չո՛ւտ, աղաղակեց քափտան պէյ, արագաբար իջնալով նաւու նրանցքներէն, իր Փրէկաթը վերապառնալու համար, որուն զուգահեռաբար ատրճանակի մը հեռաւորութեան վրայ անգլիացի ծովակալը խարիսխ ձգած էր:

— «Մենք կորսւած ենք: Ահա կուդան միւս նաւերը: Անոնց ետե են ֆրանսացին ու ոռւսը: Ի՞նչ պիտի ըլլանք մենք», աղաղակեց Առնավուտ փաշան, յուսահատ, մ'քենաբար ամէն կողմ դարձնելով իր դիտակը:

Մուհարէմ պէյ այդ բոպէին իր խուցը կը մտնէր սուրը առնելու համար:

— «Մի վախնաք, վսեմութիւն», ըսաւ ընտանի ձայն մը թիւրքերէն: «Երբ մենք այնքան թնդանօթներ ունինք, պիտի վախնա՞նք Փրէնկներէն:»

Այդ ձայնը ջլատեց Պարթաքասը իր սարսափներուն մէջ, նետի պէս բղկտեց անոր սիրտը: Դարձաւ և ինքինք տեսաւ իր նախնի ծառայ, Քարա Սէյխտ Ալիին դիմաց: Այդ մարդը հսկացի մը պէս կը բարձրանար անոր ետե. հագած էր կանոնաւոր արար բանակի յիսնապետի մը համազգեստը:

— «Ինչպէս եկար հոս, Քարա Սէյխտ Ալի:»

— «Ես Հիտրայի մէջ գերի ինկած էի և այս դրօշակիրնաւուն վրայ դանւող յոյն քանի մը գերիներու հետ փոխանակւեցայ: Քանի որ ես կէս ձուկ եմ, ինչպէս գիտես, խորհեցայ թէ հոս մնալու եմ:»

Միենոյն ատեն Պարթաքաս մտարերեց իր բոլոր անձնական յարաբերութիւնները այս մարդուն հետ, դժոխային առնավուտը Փասրայի, իր դաւաճան ծառան Եանիայի մէջ, այն մարդը որ արգիեց Լամբրոսը թունաւոր կերակուրնեայն մարդը որ արգիեց Լամբրոսը մօրով Միուլունկի հասնելէ, և սակայն, քանի որ վտանգը մօրով Երկար ընել: Ընդհակառակը, պէտք էր խնամով ոչինչ չէր կրնար ընել: Ընդհակառակը, պէտք էր թերեւս չողոքորթել վարւէր այս մարդուն հետ, պէտք էր թերեւս չողոքորթել զայն, որպէսզի կարողանար անոր օդնութիւնը վայելել պէտքը եղած պահուն:

— «Կը սիրե՞ս նաւադնացի կեանքը: Տե՛ս, Փրամսացի ծովակալը խարիսխ ձգած է: Ահա ոռւսականն ալ կուգայ:»

— «Վսեմութիւն, պիտի կուինք. պիտի կուինք: Լաւ է որ դուք վար ամբարը երթաք, ես Փասրայէն կը յիշեմ որ դուք լաւ նաւաստի մը չէք:»

— «Ե՛հ, իմ բարի Քարա Սէյխտ Ալի: Եթէ միայն կատար ըլլայի ցամաք ելլալ: Ոճիր մըն էր հոս գալս և ցամաքը՝ բանակին մէջ չմնալս:»

Այդ վայրկենին Մուհարէմ պէյ դուրս եկաւ իր խուցէն, ավանեմութիւն, հաճեցէք ձախակողմի մարտկոցներուն հոգտանիլ: Ես միւսներուն պիտի հրամայէմ: Ամէն մէկը իր պարտականութիւնը պէտք է կատարէ այսօր: Քէյխսօվայի պատէն իվեր ես ձեր կարողութիւնը լաւ կը ճանչնամ և ձեր կուէն իվեր ես ձեր կարողութիւնը լաւ կը ճանչնամ և ձեր քաղութիւնն ալ Քանարիսի հրձիգ նաւուն դստիկոնէն: Ես աւելի արժանաւոր օդնութիւն մը չէի կրնար վայելել:»

— «Գլխուս վրայ», մընթեց Պարթաքաս չփոթւելով:

Քարա Սէյխտ Ալին աչքերը խոչոր բացաւ եգիպտացի ծովակալին և Պարթաքասին վրայ: Զէր կրնար հաւատալ թէ Մուհարէմ պէյ իսկապէս անոր այսպիսի պատասխանաւութիւններ կը վստահէր:

Կէս ժամւան մէջ երեք դաշնակից նաւատորմները դիրքեր գրաւեցին հետեւեալ կերպով: —

Անգլիական դրօշակիրը կեցած էր Մուհարէմ պէյի և Քափտան պէյի նաւերուն միջև, քովքովի «Ճէնօան» ու «Ալ-

պիօնը» ուրիշ երկու մարտանաւերու և երկ-յարկենիներու մօտ էին :

Եգիպտական նաւատորմին աջ կողմի չորս նաւերը թող-  
ւած էին ֆրանսացիներուն, և Նավարինի միջնաբերդին տա-  
կիններն ալ՝ ուռւսներուն :

Ֆրանսական դրօշակիրը միայն ատրճանակի մը հեռա-  
ւորութեան վրայ էր «Էղանիէն», մեծ եգիպտական ֆրէ-  
կաթը, վաթունը չորս թնդանօթնոց, Հասան պէյի հրամա-  
նատարութեան տակ :

Ֆրանսական ֆրէկաթը՝ «Արմիտ», երկայնքին կեցած էր  
գրեթէ մէկուկէս մղոն հեռու այն ֆրէկաթէն որ նաւա-  
հանդստի մուտքին մօտ կը պաշտպանւէր Սփաքթէրիս  
կղզիին մարտկոցներէն : «Արմիտին» ետևն էին «Բամպրիան»,  
«Կլասքօն» և «Թալպօթը» :

«Տարթմառութը», «Մօսքիթօն», «Ռոզը», «Պրիսքը» և  
«Ֆիլօմէլը» կը հսկէին վեց միւսիլման հրձիդ նաւերուն :

Առնավուտ փաշան իր դիտակով գացած էր եգիպտա-  
կան ֆրէկաթին յետակողմը : Հոն էր նաև Քարա Սէյիտ  
Սլիին կայանը :

— «Անդլիական դրօշակիրը խարսխած է շիտակ մեր և  
Քափտան պէյի նաւերուն մէջ տեղ», նկատեց ան, քիչ ետք :  
«Անդլիացիք հանդարտ պարանած են և նաւաստիները շար-  
ւած չեն : Անոնք կուելու մտադրութիւն չունին և իրերը  
աւելի խաղաղ կը թւին :

— «Լուծ էք, վսեմութիւն, թէ ի՞նչ ըսած է Քօտրինկ-  
թըն նաւահանգիստը մանելու պահուն : Յայտարարած է  
որ եթէ մենք կրակենք իրեն, մեզի օդը պիտի հանէ : Հի-  
մա կը կարծէ՞ս որ այսքան խենթ թիւրքեր, այսչափ բազ-  
մաթիւ նաւերով պիտի հանդուրժեն այսպիսի լրբութեան  
մը կեավուրէ մը և պիտի չարձակեն քսան գնդակ մէկի  
փոխարէն :

— «Ո՞չ, ինչպէս որ կը յուսամ մարդարէին վրայ : Եթէ  
մենք սկսինք կուիլ, իմ Քարա Սէյիտ Սլիի, այս երեք դե-  
ւերուն դէմ, անոնք մեր վրայ պիտի թափւին Ազրամի ա-  
հարկու թռչուններուն պէս : Միայն թող այսօր չպատահի  
ատ, որովհետև վաղը ինքզինք կը հոգայ : Ես այս իրիկուն  
Փիրկոս կ'երթամ, ուր կը գտնւի իպրահիմ և ան գալու է  
հոս խնդիրները կարգադրելու համար : Ի՞նչ կրնամ ըսել:  
Ցամաքին վրայ ես այսքան չեմ վախնար, բայց հոս՝ գնդակ-  
ներու և ալիքներու մէ՞ջ : Պիտես որ ես չեմ կրնար լողալ :

— «Ես հոս եմ ձեզի ծառայելու, վսեմութիւն», ըստ  
առնավուտը, արհամարհական ժպիտով մը :

— «Ճնորհակալ եմ, իմ հաւատարիմ Քարա Սէյիտ Սլիի :»  
Առնավուտը ոլորեց իր պէխու և երկարաձիդ նայւածք  
մը նետեց Պարթաքասին : Ծանօթ անոր գործերուն, ինքը  
լիուլի համոզւած էր, որ եթէ իրերը հանդարտին, այս  
գողդողուն գաճաճը անդթօրէն պիտի իյնար իրեն վրայ :

Եւ իրաւ, Առնավուտ փաշան, երբ դուրսի գործերը  
սկսան նւազ սպառնական դառնալ, կ'ըսէր ինքնիրեն թէ  
իր անցեալ կեանքին ծանօթ եղողներէն միայն այս մարդը  
կենդանի մնացած էր : Վրէժխնդրութեան ծարաւը արթըն-  
ցաւ երբ յիշեց թէ ինչպէս Քարա Սէյիտ Սլիի վարւած էր  
իրեն հետ :

Իր վարմունքը անոր հետ պակաս բարեկամական և քիչ  
մըն ալ խիստ եղաւ :

Նորէն, նայւածքը դարձնելով «Ասիա» նաւուն, տեսաւ  
որ անոր նւագածու խումբը հաւաքւած էր դստիկոնին վրայ,  
կարծես նւագելու համար :

— «Բան մը պիտի չպատահի», դիտել տւաւ ան Մու-  
հարէմ պէյին : «Այս մարդիկը գէշ նպատակ չունէին հոս  
դալով :»

— «Ո՞չ, ես ալ նոյնը դիտեցի», պատասխանեց ան : «Ա-  
նոնք միայն մեզի պէս պատրաստւած են պատահականու-  
թեան դէմ : Անոնք նոր պատրաստութիւն չեն տեսնար  
և մինչև իսկ կրակիները կը մարեն :»

Առնավուտ փաշան նաւուն յետակողմէն իր տեղը վե-  
րադառնալով, ցած ձայնով մը ըստ Քարա Սէյիտ Սլիին,  
«Կը յիշե՞ս ինծի դէմ քու ոճիրներդ ու դաւաճանութիւնդ :  
Մարդարէն վերջապէս ճանկերուս մէջ նետեց քեզի :»

— «Արէշն», ըստ առնավուտը ինքնիրեն, առանց բառ  
մը արտասանելու իպատասխան :

Պարթաքաս դեռ Մուհարէմ պէյին քով հասած չէր,  
երբ հրացանի ձայներ լուեցան և քանի մը վայրկեան ետք  
թնդանօթի առաջին, երկրորդ և ապա չորրորդ գոռումներ :

Կոիւը սկսած էր հետեւեալ կերպով : «Տարթմառութ»  
Փրէկաթէն քանի մը նաւակներ խրկւած էին թրքական  
հրձիդ նաւերուն՝ պահանջելով որ դաշնակից նաւատորմի-  
դէն քիչ մը հեռու քաշւին : Թիւրքերը կամ ենթադրեցին  
թէ անդլիացիները մտադրիր էին բռնել և խորտակել հրձիդ  
նաւերը, կամ որովհետև երկու օրէ իվեր կատղած և պատ-

բաստւած էին կուելու, — կրակեցին մակոյկներէն մէկուն վրայ, սպաննելով միցրօյ, հրամանատար սպան, ինչպէս նաև քանի մը նաւաստիներ :

«Տարթմառւթն» ու «Սիրէնը» անմիջապէս թեթև կոխւ սկսան՝ նաւակին օդնելու համար : Թիւրքերուն գործին չեկաւ ատ, բայց սկսան ոմբակոծել :

Ֆրանսացի ծովակալը այն ատեն ծովային փողով մը պոռաց «Էզանիէի» հրամանատար Հասան պէյին, որ եթէ իրեն վրայ չկրակեն, ինքն ալ անոնց պիտի չկրակէր : Հաղիւ հազ վերջացած էր խօսքը, երբ այդ Փրէկաթէն երկու գնդակներ ինկան «Սիրէնի» դստիկոնին վրայ և սպաննեցին երկու նաւաստիներ :

Ամէն դիէն գնդակները արդէն սկսած էին Նավարինի հօրիզոնը ճեղքրտել : Նաւերը և ծոցին մակերեսոյթը ծրարւեցան և թաղւեցան ծուխի խիտ ծալքերուն մէջ : Ումբաձգութեան վայրկենական փայլատակները միայն ու նաւատորմիղներու դիրքերուն մասին յիշողութիւնը զանազանել կուտային թէ ո՞րն էր թշնամին և ո՞րը բարեկամը :

Մուհարէմ պէյն ու Պարթաքասը կը դողդոյային և իրենց վատասիրտ օրինակով լքում պատճառեցին միւսներուն :

— «Ենք նաւակ մը խրկելու ենք անդլիացի ծովակալին որ մեր վրայ չկրակէ և մենք ալ իրեն չենք կրակեր,» բսաւ Մուհարէմ պէյը :

— «Այո՛, այո՛, խրկենք,» պատասխանեց Պարթաքաս, որ հազիւ կրնար իր ոտքերուն վրայ կենալ :

Նաւակ մը, դրօշակիր նաւուն ամէնաքաջ նաւաստիներուն ձեռքով խրկւեցաւ «Ասիախն»՝ վերը ըսւած նպատակին համար :

— «Վսեմութիւն, ինչո՞ւ ձեռքերնիս ծալլած կը նստինք հոս, մինչդեռ հազարաւոր մարդիկ օդը կը նետին և կ'ըսպաննեին : Անդլիացի ծովակալը դիմացնիս առեր ենք լոկ վրա՞ն նայելու համար :»

— «Ապա-սէ, Քա-րա Սէյ-իտ Ա-լի : Հիմա մենք պիտի սկըսինք : Ժա-մա-ցոյցս առ և մօ-տո կե-ցիր : Ե-ե-թէ ա-զա-տես զիս, ես քեզ Փ-Փ-Փրէ կ-կ-կաթին ն-ն-նաւած-պ-պետ պիտի կ-կ-կար-գ-եմ :»

Անյագ առնավուտը առաւ ժամացոյցը և, առանց պատասխանի, գրպանը դրաւ : Ասանաշփոթութիւնը, բամբիւնը, գոռումը, ծուխը, գնդակներու սոյլը, վիրաւորւածներու ու մեռնողներու հոգեվարքի ճիշերը կը լեցնէին իր

միտքը այնքան որ մինչև իսկ գլուխը չդարձուց Պարթաքասին նայելու :

Անդլիացի ծովակալի կողմէն կուր մը, տեղապահ Տիլքի հրամանատարութեան տակ, ուր կը գտնւէր նաև Պետրոս Միքայէլ, «Ասիախ» նաւազապետը, պատասխան մը կը բերէր : «Իր սպատակը,» ըսաւ ան, «Ասուսափիլ է արիւնահեղութենէն և ինքը Մուհարէմ պէյին կրակելու չէ եթէ Մուհարէմ պէյը չկրակէ իրեն :» Կուրը ուղղակի եգիպտական դրօշակիրին տակն հասած էր, երբ Քարա Սէյիտ Ալին պոռաց, «Կեավուրնե՛ր, Փրէնկնե՛ր,» և իր հրացանը անոնց ուղղեց :

— «Կեցի՛ր, կեցի՛ր, Քարա Սէյիտ Ալի,» ճշաց Պարթաքաս, ջանալով անոր թեէն բռնել, բայց Քարա Սէյիտ Ալին մէկդի քը եց զայն, անմիջապէս կրակեց և սպաննեց նաւազապետ Պետրոս Միքայէլը :

— «Ե՛տ, Ե՛տ,» հրամայեց տեղապահ Տիլք : Կուրավարները շուտով վատանդէ դուրս հանեցին զայն :

Գնդակները արդէն կարկուտի պէս կը թափէին եգիպտական դրօշակիրին վրայ, որ սկսաւ անկարգ և շփոթ ուղմբաձգութիւն մը : Ետքն ալ «Ասիան» իր շանթերը թափեց անոր վրայ :

— «Անիծեալ Քարա Սէյիտ Ալի : Աս ի՞նչ ձիւն բերիր գլուխնուս :»

— «Խելօք կեցիք : Զո՞ս, հո՞ս : Ո՞ւր կը վազէք, տղաք : Ամօ՛թ ձեղի,» կը գոռար առնավուտը փախչող արաբներուն :

Նաւահանդստին մակերեսոյթը ծածկւած էր մեռնողներու ու լողորներու ծփուն դիակներով և այրւող, բոցավառ տախտակներով, կարծես հրաբուխներ մէկ անդամէն պայթած ըլլային խովայոյզ ծովուն մէջէն : Գնդակները կը գալէին ջուրին երեսին, ապա երկու երեք սոտիւններով կ'իյնային նաւերու դստիկոններուն, կամ փախչող նաւակներուն վրայ և կը խորտակէին զանոնք : Ծովափի լեռները կը թնդային և կ'արձագանդէին ուռմերերուն անդուլ արձակումէն : Աստիճանաբար ծուխը աւելի խտացաւ և, ջուրին վրայ նստելով, շամանթաղի պէս ծածկեց ամէնամօտիկ առարկան անդամ : Տակաւին այրւող կտորներ հրեղէն մէթէօրներու նման շարունակաբար երկնքէն վար կը պտուտկէին :

Հոկտեմբերի արեւ չէր կրնար թափանցել այդ ծուխէն, ոչ ալ կրնար երեւան հանել միւսիւլմաններու այդ սոսկալի

անկումը, որով նախախնամութիւնը քաւել տուաւ Միսօլուն-կի աղբալ և Պէլօպօնէսի արիւնը։ Մորթուած անթիւ յոյներու ստերները ուրախութեամը կրնային նայիլ իրենց անանուն շիրմներէն։

Քանի մը վայրկեանի մէջ եդիստական դրօշակիրին գո-գը ծածկւեցաւ հարիւրաւոր գնդակներով։ Իր պարաններն ու սարքերը կտրտւեցան և կայմերը սկսան երերալ։ Այն ատեն մնացող բոլոր նաւաստիները իրենքզիրենք մա-կոյկներու մէջ կամ ծովլը նետեցին։ Մուհարէմ պէյ, որ ծանրապէս վիրաւորւած էր, թողուց նաւը և փախաւ։ Շը-փոթութիւնը իր գերագոյն աստիճանին հասաւ։ Անոր եր-կու կամ երեք կողմերու հրետաշարքը իր անկանոն և ան-նպատակ արձակումներով կը նմանէր մեռնողին վերջին շունչին։

Ծուկ ելաւ թէ Մուհարէմ պէյ սպաննւած էր։ Երբ Առնավուտ փաշան լսեց աս, ձգեց իր դիրքը և ջանաց փախ-չիւ։ Նախ ուղեց վար ամբարն երթալ։ Անմիջապէս վտանգը տեսնալով հոն վաղեց ցատքելու նաւակներու մէջ, ինչպէս կ'ընէին մնացողներուն մեծ մասը։

— «Կեցի՞ք, կեցի՞ք,» ըստ առնավուտը, անոր ուսէն բռնելով։

— «Գթա ինծի, Քարա Սէյիտ Ալի։ Փրկէ զիս և կը տեսնես թէ որքան վեհանձն եմ ես։»

— «Այս բոլոր նաւակները տակն ու վրայ պիտի ըլլան։ Մենք լողալով աւելի լաւ պատեհութիւն մը պիտի ունենանք ցամաք հասնելու,» ըստ կատաղի առնավուտը։

— «Օգնէ ինծի, Քարա Սէյիտ Ալի։ Իմ սիրելի, սիրելի բարեկամս։ Օ՛, ամէնաբարձրեալ Աստւած։ Կը մեռնի՞մ։ Ներէ՛ մեղքերուս։» Իր ակռաները կը կրծաէին։

— «Այդպէս մի՛ ըներ։ Եթէ մահը քեզի գտնելու է, արդէն կը գտնէ։ Սո՛ւս, զիս ալ երկչոս կը դարձնէք։»

Միւսիւլման նաւերու պայթիւնները աւելի յաճախ դար-ձան և գոռումները աւելի սոսկալի։ Շատ մը նաւապետ-ներ, ենթադրելով որ եթէ դաշնակիցները չպայթեցնէին իրենց նաւերը՝ պիտի կողոպտէին անոնք, կրակ տւին անոնց և հեռացան։

Վերջապէս բոցերը յաղթող հանդիսացան ծուխին վրայ և հրավառեցին երկինքը։

Քարա Սէյիտ Ալին կեցաւ մահւան մէջ տեղ, ինչ ընե-լիքը չգիտնալով։ Զորս դին նայեցաւ և տեսաւ որ անոնք

որոնք ցատքեցին ծովը կամ նաւակներուն մէջ, ընդհանուր խառնաշփոթութեան և ջարդին մէջ աւելի քիչ պատեհու-թիւն ունէին փրկւելու, քան անոնք որ դստիկոնին վրայ մնացին։ Նաւուն մնացորդը ալիքներով քշւած էր դէպի ցա-մաք։ Իր աչքերը դարձուց դէպի կայմին գագաթը և կար-ծեց որ այդ ամէնաապահով տեղն էր, քանի որ եւրօպացինե-րու գնդակները հօրիզօնաբար կ'իյնային նաւուն վրայ։ Հոն կը գտնըւէին արդէն բազմաթիւ ուրիշ նաւաստիներ։

Քարա Սէյիտ Ալիի ուշը գրաւեցին վայնասունները, ա-ղերսանքներն ու խոստումները Առնավուտ փաշային, որ փարած էր իր վզին։ Ծայրայեղ վտանգներու մէջ նախկին կիրքերը կը մոռցւին։ Գրկեց զայն իր աջ թեփին տակ, և, միւսով բռնելով սանդուխին պարանները, քանի մը վայր-կեանէն վեր հանեց զայն։ Գնդակները քիչ անդամ կը վզզային հոն։ Դաշնակիցները կայմին փարող նաւաստինե-րուն չկրակեցին, իրենց միակ նպատակն էր կործանել ա-նոնց նաւերը։

— «Ինչքա՞ն գէշ է աս,» ըստ առնավուտը։ «Մանկու-թենէս իվեր պատերազմի մէջ եղած եմ, բայց այսպիսի բան բնաւ տեսած չունիմ, խուլ և կոյր դարձած եմ։» Շփեց իր աշքերն ու ականջները, ամբողջ ժամանակը փարած մնալով երերացող ու ճարճատող կայմին պարաններէն մէկուն։

— «Օ՛, Աստւած իմ, ազատէ զիս։ Օ՛ Աստւած, մեղա-ւոր մըն եմ։ Եթէ զիս ազատես, Քարա Սէյիտ Ալի, քեզի պիտի տամ իմ բոլոր դրամս, և անապատին մէջ ճգնաւոր մը պիտի դառնամ։ Իմ կեանքս խիստ չար եղած է,» հեկե-կաց Պարթաքաս, ջղաճգորէն երկու ձեռքով պլըւելով պա-րանին։

— «Մեղմէ ո՞վ ողջ կը մնայ որ։ Ոչ մէկը ողջ չի մնար։ Նայէ՛, ամբարը կրակ առած է։»

— «Կրա՞կ, կրա՞կ,» սկսան աղաղակել դստիկոնին վրայի նաւաստիները և կայմին ու պարաններուն վրայ եղողներն ալ միացան անոնց աղաղակին։

— «Ի՞նչ պիտի ընենք, իմ Քարա Սէյիտ Ալի։»

Առնավուտ փաշան հաղիւ վերջացուցած էր խօսքը, երբ առաջակայմը ծովն ինկաւ ահարկու դղրդիւնով, ճղմելով նաւաջոյքը։

— «Ամէն բան լմնցաւ։ Նայէ՛։ Հիմա մենք ալ պիտի գահավիժինք։»

— «Հիմա ուրիշ միջոց չկայ մեզի՝ բացի ջուրը ցատքե-

լէն,» մրմնջեց առնավուտը բգկտելով իր հագուստը, վիաթուոցը, անդրավարտիքն ու թեղանիքը:

— «Այսպիսի սոսկալի բարձրութենէ՞ մը,» ըսաւ Պարթաքաս, բայց կրծտող ակռաներով սկսաւ հանւիլ :

Կայմին վրայի արաքները աչքերնին յառած էին կրակին առաջսաղացումին վրայ: Անոնք գիտէին որ երբ վառօդարանը պայթի, մեծ նաւը օդը պիտի ցնդի: Անոնք ալ, իւրենց հագուստները հանելով և զուռանէն համարներ քաղելով, պատրաստեցան ջուրը նետւելու:

Ծերունի տէրվիշ մը ձեռքերը կուրծքին վրայ ծալլած կեցած էր անոնց առջևը: «Կը տեսնամ զձեզ, արքայութեան անուշ աղբիւրներ,» աղաղակեց ան: «Կը տեսնամ զձեզ, Գարբիէլի երկնային ընկերները — Սլի, Ֆաթմա և Միքայէլ: Դուք կուգաք բանալու հարազատ արքայութեան դռները: Այսպիսի օրհնութիւններու մի յուսաք դուք, սատանի որդիներ, դուք ճշմարիտ Աստուածը ուրացող ստախօսներ: Դժոխքը շուտով ձեզի պիտի կլլէ:» Ու առաջ ցատքեց ան, ձեռքերը դեռ ծալլւած, թախանձելով միւսներուն ալ որ հետեւին իրեն:

Նաւուն ընդերքէն, հրաբուխի մը պէս, արդէն դուրս կը ժայթքէր սոսկալի տաքութիւն մը և ամէնսասե ծուխ մը: Դստիկոնը, հոս ու հոն պատուտըւած, ահարկու խառնարանի մը կը նմանէր, որուն տակ կը փայլէին քարածուխի շիկացած կայծեր, որոնք մօտալուտ պայթիւնին ատեն հօրիզոնը պիտի ծածկէին հրեղէն կարկուտով մը: Ով որ փայրկեան մը ևս յապաղէր կայմերուն վրայ՝ աղատելու ամէնսափոքը յոյսն անդամ կորսնցնելու էր:

Արաբները, ջերմեռանդօրէն աղօթելով, վար ցատքեցին: Քիչէր աղատեցան, բայց մեծ մասը ճղմւելով կորսնցան: «Դժոխք է աս,» ճչաց առնավուտը:

— «Աստծու սիրուն զիս մի թողուր: Կ'աղաշէմ, Քարա Սէյխտ Սլի:»

Առնավուտը այս աննկարագրելի փայրկեաններուն մէջ միայն ինքնիր մասին կը խորհէր: Հանւած պատրաստ էր ցատքելու, վլրան ոչինչ չէր մնացեր բացի գօտիէն ու վառօդի արծաթէ սրւակէն, իր կաշիէ փոկով: Իր շփոթութեան մէջ մոռցած էր դանոնք:

Տեսնալով որ Քարա Սէյխտ Սլին մտադիր էր թողուր զինքը, Պարթաքաս ճիգ մը գրկեց զայն իր բազուկներով, և այդպէս յուսահատօրէն բռնեց կեցաւ:

— «Կեցի՛ր: Թող տուր ձեռքերս, չուն: ինչպէ՞ս կըր նամ լողալ: Ես չեմ թողուր զքեզ: Թող տուր ձեռքերս: Վզէս բռնէ:»

Հակառակ իր հսկայական ուժին, իզուր ջանաց ինքղինք աղատել: Երկու երեք անդամ սպառնալով ու հայհոյելով, թոթւեց ինքղինքը երերացող կայմին վրայ: Յուսահատութունը Պարթաքասին բազուկները պողպատէ օղակներու փոխած էր:

— «Երբ ջուրին մէջ ըլլանք, զքեզ թող կուտամ: Ազատէ զիս և պիտի տեսնես:»

Վտանգը աւելի կը մօտենար, նաւուն վերջին վայրկեանը հնչած էր: Վայրկեան մը ևս և բոցերը պիտի հասնէին իւրենց, և ծուխը իրենցմէ կը ծածկէր թէ ուր էր դստիկոնը և ծովը:

— «Բիչ մը ևս բարձրացիր ուսերուս վրայ,» ըսաւ առնավուտը, մէկ փորձ մը ևս իրեն ցոյց տալէ ետք թէ անկարելի էր իրեն այդ բեռէն աղատիլ:

Աստիճանաբար Պարթաքաս արձակեց Քարա Սէյխտ Սլիի բազուկները և ուժով կպաւ անոր ծոծրակին: Գոցեց իր աչքերը, ծալլեց իր ոսքերը անոր կուրծքին վրայ և սրտադին հայցեց Ամէնաբարձրեալին գթութիւնը:

Առնավուտն ալ նոյնքան ջերմեռանդօրէն ինդրեց Մարդարէն որ աղատէ զինքը Ապու Հալէմէն, որ բոցերու հայրն է: Ճօճեցաւ մէկ երկու անդամ, և երրորդ անդամին, երբ նաւուն կազմը դէպի ջուրը ծռեցաւ, ցատքեց ծովը:

Առնավուտ փաշայի ճայնը դողդոջուն հառաշ մը արձակեց և ապա լրեց յաւիտեան: Թշւառականը խրւեցաւ դրօշակիր նաւուն հրդեհին մէջ:

Քարա Սէյխտ Սլին դրօշակի մը պէս փակած մնաց պարաններէն մէկուն: Իր արձաթէ սրւակը, ցատքած վայրկենին կարթի մը պէս անցած էր պարաններէն մէկուն: Իր ցատքած պահուն պարանը թուլցաւ աղեղի մը պէս և անմիջապէս ետ քաշեցաւ: Այսպէսով նետեց Պարթաքասը իր աղատարարի կոնսկէն դէպի նաւուն ամբարը և պահեց առնավուտը օդին մէջ:

Քարա Սէյխտ Սլին երկու ձեռքերով բռնեց պարանը և սկսաւ վար իջնել դէպի առագաստակալը, որպէսպի անդամ մը ևս ցատքէ: Ճիշդ այդ վայրկենին դրօշակիրի վառօդարանը կրակ առաւ և դրօշակիրը կտոր եղաւ:

Քարա Սէյիտ Ալին, սոսկալի կերպով այրւած, նետած էր հեռուն ծովուն վրայ: Հոն քրանսական նաւակի մը վերցուց դայն և փոխադրեց նաւուն հիւանդանոցը: Անոր երկու սրբունքներն ու մէկ բազուկը կոտրած էին:

Այդ կէսօրէն ետք, ժամը հինգին ատենները, դաշնակիցներու կրակը դադրեցաւ։ Շուտով ծուխը սկսաւ բարձրանալ և հօրիզոնը երևան դալ։ Ամէն տեղ այրւող նաւեր կը տեսնեէին։ Ծովային պատերազմներու պատմութիւնը ատկէ աւելի խղճալի տեսարան մը չի կրնար ընծայել։ Ոչ թիւրք նաւատորմի խորտակումը ծօն ժուանի ձեռքով՝ լէփանթօ, ոչ ալ Զէմէինը՝ կլֆինսթօնի ձեռքով, կրնային բաղդատութեան դրւիլ։ Հարիւր տասնըհինգ թրքական նաւերէն, որոնք հպարտօրէն կը սահէին պատերազմէն առաջ, միայն քսաննեինը հատ մնացեր էր։

Սուլթանին գոռողութիւնը ու իպրահիմին յամառութիւնը չկոտրեցաւ այս կուսվ, որ օրհասական էր իրենց դատին համար։ Խաղաղութիւնն ու անկախութիւնը չեկան անմիջապէս, բայց երկուքն ալ ժամանակի խնդիր էին միայն։ Հօմէրական Փիլօսի աւերներէն և իդօմի բարձունքներէն, սուերները բոլոր յայներու, որոնք բնակած են անոնց վրայ Նեստօրի օրերէն իվեր՝ կրնան օրհնել ուր էտալատ Քոտրինկթընի, Շըվալիէ տը Ռինեիի և կոմս Հէյտընի անունները։

• ፩፻፲፭

U.S. Q.H.U.

1832, սեպտեմբեր 26-ի առաջուն, Մօսկվա նւիրական  
քաղաքը կեանքով ու յուզումով լեցուն էր: Իր երկու  
հարիւր յիսուն եկեղեցիներու հազար երեք հարիւր զան-  
դակները կը հնչէին անդադար: Ասոնց միօրինակ նւագին  
հզօր զօղանջը գրեթէ կրնար խուլցնել այսպիսի ձայնի ան-  
վարժ մէկը: Հսկայ ծարը, զանդակներու թագաւորը, ա-  
մէնամեծը աշխարհիս մէջ, իր վախճառնեհինդ թօնօ մետա-  
ղը, — որ գարբնած էր 1737-ին կոտրած իրմէն աւելի խո-  
շորի մը կտորներէն — վեհափառ երգիոնի մը պէս իր հեռաւոր  
ու ահագնակոչ ձայնովը կը խեղեցը բոլոր միւսներունը:  
Գոռում գոչումին կ'աւելնար յաճախակի բարեներ մարտ-  
կոցներէն և քրէմլինի միջնաբերդէն: Երբ Քրէմլինը կը

խօսի, այս զարմանալի օրթօտօքս կայսրութեան ամբողջ աղմկալից պատմութիւնը կը ձայնակցի հին ցարերու ու պատրիարքներու գերեզմաններէն։ Կայսրուհին, վանքերու ու վանականներու յարգելի պաշտպանը, կուգար խոնարհաբար իր յարգանքները մատուցանելու համբաւաւոր, հրաշագործ Աստւածամօր պատկերին առջև, — իվերսքայա, Պօժիա Մաթէր — բարեպաշտներու պատկառանքին և չերմեռանդ ուխտագնացութեան առարկան։

Մայրաքաղաքի գրեթէ ամբողջ ժողովուրդը խոնչած էր դրան առջև, որմէ անդին կը հասնիս իվէրօնի Աստւածամօր համբաւաւոր եկեղեցին, Կայսրուհին, հետիոտն կուգար երկրապելու պատկերին, ընկերակցութեամբ կայսերական տան բարձր պաշտօնեաներու և իր հետևորդ մանկամարդ տիկիններու, ամէնքն ալ հագւած ամէնամեծ պարզութեամբ։ Անցնելով իր խնդում զւարթ ու ծափահարող հպատակներու երկու շարքերու մէջէն, ան մտաւ սրբութիւն սրբոցը, ծունկի իջաւ, շատ մը խաչակնքեց և առաջացաւ դէպի ներական պատկերը։ Ճերմակ հագած կերոնակիր պատանիներ և կոյսեր ըրջապատեցին զինքը, երգելով, «Տէր, պահէ կայսրուհին։» Կոյսերը Ռուսիոյ ամէնամեծ վանքին, Տօնսքի միանձնուհիներն էին։ Այդ պատկերը գտնչած էր վրաստանի մէջ և նախ տարւած էր Աթօս լեռը։ Ալէքսիս Միխայլօվիչ ցարը լսելով անոր հրաշագործ զօրութիւնը փոխադրել տւաւ իր մայրաքաղաքը։ Ոսկիով և թանկագին քարերով պատած է ան և իր գոյնը մութ շագանակագոյն է։ Գլխուն վրայի լուսապսակը ծանր մարդարիտներու հիւսւածք մըն է։ Ապարօշը շինւած է թանկագին աղամանդ ներէ։ Ռւսերը հագւագիւտ քարերէ, այսպէս նաև յօնքերը և ձեռքը որ մանուկ Փրկիչին ոտքը կը բռնէ։ Անոր չուրջը կան ոսկեզօծ հրեշտակներ, ուխտի նէրներ և տասներեք մշտափառ ջահեր։ Անոր առջև ակնածանքով կուգան հիւսնդը, գիւղացին, երջանիկը, թշւառը, հարուստը, մուրացիկը, և նոյն ինքն կայսրը։ Մեծ չուքով կը տարւի անհոն ուր վտանգը կամ կարիքը անոր ներկայութիւնը պահանջէ։

Թագուհին համբուրեց պատկերը իրար վրայ և երկըր-  
պագութիւն ըրաւ, նոյնը ըրին իր հետևորդները։ Ապա  
նստաւ իր գահուն վրայ և երկիւղածութեամբ ունկնդրեց  
Տօնսրի կոյսերու պաշտամունքին և շարականներուն։

իր աչքերը յաճախակի կը թափառէին դէպի խոնւած

միանձնուհիները, կարծես անոնց մէջ կը փնտռէր մէկը զոր չէր տեսներ, և որուն ընտանի ձայնը չէր լսեր :

Շուտով ժամերդութիւնը վերջացաւ : Ապա մօտենալով մայրապետին, ըստ անոր պարզօրէն, «իմ աղջիկս չեմ տեսներ հոս : Վախնամ այսօր աւելի շատ կը տանջւի ան :»

— «իր վերջի փուլին մէջ է ան, ձերդ վեհափառութիւն : Գլխաւոր բժիշկի կարծիքին համեմատ քանի մը օր, թերես քանի մը ժամ միայն կը մնան անոր,» սլատախանեց մայրապետը, տիրութեամբ :

— «Կարելի բա՞ն է : Ատ կը տիրեցնէ զիս : Ես միշտ կը խորհէի թէ բժիշկներու ճարտարութիւնը կրնար երկարել անոր կեանքը :»

— «Այնքան փոխւած է ան, որ ձերդ վեհափառութիւնը պիտի չկրնայ ճանչնալ զինքը : Իր սկ աշքերը դեռ կեանքի նման արտայայտութիւն մը կուտան իր դէմքին, բայց երբ կը փակէ զանոնք՝ քնանալու համար, անկենդան պատկերի մը կը նմանի :»

— «Ինքը գիտէ՞ իր վիճակը :»

— «Գիտէ, և քրիստոնեայի մը պէս իր հանդստին կ'ըսպասէ : Կ'ուզէ որ մէկը միշտ իրեն կարդաց եկեղեցական գրքերէն :»

— «Խեղճ աղջիկս,» կրկնեց կայսրուհին յուղւած :

Քանի մը վայրկեան խորհելէ ետք, աւելցուց, «Ես կ'ուզեմ տեսնել զինքը, թէ և լաւ գիտեմ որ ատ պիտի վշտացնէ զիս : Ես կ'ուզեմ յուր մը հաղորդել անոր, որ վստահ եմ ամէնամեծ ուրախութիւնը պիտի պատճառէ անոր : Յունաստանը թագաւորութիւն հռչակւած է և երիտասարդ 0թօն՝ Պավլարիայի լուիզ թագաւորի որդին, թագաւոր հռչակւած է :»

— «Այսպիսի լուր մը, ձերդ վեհափառութիւն, ամէնէն մեծ ուրախութիւն մը պիտի տայ անոր, որուն նմանը երբեք զգացած ըլլայ :»

Կայսրուհին իր կառքը մտաւ մայրապետին հետ և գնաց Տօնաքի վանքին կանանց մասը :

Դիւրին է ընթերցողին կռահել թէ մանկամարդ միանձնուհին, որու մասին կը խօսէր, մեր սիրեցեալ Անդրօնիկէն էր :

Անձաւէ անձաւ, լեռէ լեռ փախչելէն ետք, խուսափելով այն մահէն որ իսկրահիմի զինորները կուտային բոլոր իրենց ձեռքը լինողներուն, աղջիկը գնաց իր հօր աշտարա-

կը, Նավարինի կռւէն ետք, երբ իրերը աւելի հանդարտած էին և վերցուց ինչ արժէքաւոր իրեղէններ որ ունէր : Առատածեռնօրէն վարձատրեց իր հաւատարիմ կամբըրոսը և ապա ճամբայ ելաւ դէպի Մօսկուա՝ միանձնուհիի սկ զգեստը հագնելու : Լամբըրոս չուղեց բաժնւիլ անկէ մինչև որ ապահով ուսւսական հողին վրայ տեսնէր զայն : Ուստի նաւուն մէջ ընկերացաւ անոր մինչէ 0տէսա, և հոն անասելի վշտով, մնաս բարով մաղթեց անոր :

Աղջկան վիշտերն ու նեղութիւնները ծանրապէս մաշեցուցած էին անոր առողջութիւնը : Թրասիբուլոսի մահը վերջին ամէնածանը հարւածն էր իրեն որ ինկաւ անոր վըրբայ : Անոր տկարացած վիճակին մէջ, դարանամուտ թռքախտը աւելի խորունկ ձգեց իր արմատները : Անդրօնիկէն երբ Մօսկուա՝ իր այտերուն վրայ իր պատանեկութիւնը բնորոշող վարդագոյն կարմրութենէն բան մնացած էր : Այն չքեղ նւէրները որ տւաւ Տօնաքի վանքին, ութը տարւան իր տանջանքներու սրտառուչ պատմութիւնը և իր նկարագրին աղնութիւնը զրաւեց ոչ միայն բոլոր միանձնուհիներու, այլ և կայսրուհիին սէրը : Տարէ տարի բան մը կը մարէր 1821-ի Անդրօնիկէի նմանութենէն : Հաղիւհազ անոր նախնի էութեան սուերը մնացեր էր : Նիհար, լուռ, գունատ և երկչուտ էր հիմա ան :

1832-ին, կայսրուհին, Ս. Փէթրապուրկ վերադարձին, իր գլխաւոր բժիշկը խրկեց կանոնաւորապէս այցելելու անոր, և մեծ յոյսեր ունէր որ ան պիտի փրկէր այնքան անձամանակ խամրած այդ կեանքը : Իզուր էր :

Անոր խուցը փոքրիկ սենեակ մըն էր, պարզօրէն կահաւուրւած և խիստ մաքուր : Անոր մօտ նստած էր քսանըհինդ տարու միանձնուհի մը, որ անձննիրաբար կապւած էր Անդրօնիկէին և չէր ուզեր վայրկեան մը իսկ մինակ ձգել զայն : Կը կարդար անոր և քրոջ պէս կը հսկէր վրան : Երկար տառապող աղջիկը պառկած էր մահիձին մէջ ճերմակ ծածկոցի մը տակ : Իր երբեմնի գեղեցիկ դէմքը, թաղւած կակուղ բարձին մէջ, աւելի դալկահար կ'երենար քան երբեք, բայց հիւծած, չոր, և կը կրէր արդէն մահւան յատուկ մոխիրի դոյնը : Անոր սկ մաղերը դրեթէ բոլորովին ծածկըւած էին ճերմակ քօղի տակ : Անոր բազուկները ծածկոցէն դուրս ինկած էին և աջ ձեռքին վրայ միշտ կը փայլէր թըրասիբուլոսի տւած նշան մատնին :

Խոհուն, լուռ, արցունքու աչքերով կը լսէր ան քրոջ  
ընթերցումին, երբ կայսրուհին հասաւ քովի սենեակը:

Մայրապետը նախ մտաւ Անդրօնիկէին լուր տալու: Հիւանդը փորձեց բարձրանալ, բայց կայսրուհին, որ վայրիեան մը միայն սպասած էր, արգիլեց անոր և անոր երկու ձեռքերը իրեներուն մէջ առաւ:

— «Ինչպէ՞ս ես, սիրելի աղջիկս: Աւելի աղէ՞կ ես, հարցուց կայսրուհին, դողդոջուն ձայնով մը, որովհետեւ հիւանդ աղջկան հոգեմաշ երեսը, բուռն տպաւորութիւն մը թողած էր հիւրին վրայ:

— «Ո՛չ, վեհափառութիւն: Իմ ուժու ամէն ժամ կը պակսի: Մահը աւելի կը մօտենայ,» սպասախանեց ան, դժւարութիւնով, բայց կատարեալ անդորրութիւնով:

— «Այդպէս մի ըսեր, սիրելի աղջիկս, դուն դալկահար և ուժասպառ ես, բայց երիտասարդ ես, և բնութիւնը ինքը պիտի օգնէ քեզի յաղթելու յամառող ախտիդ:»

— «Ես բնաւ պիտի չվերադառնամ իմ առողջութեանս, վեհափառութիւն: Այս կեանքէն քանի մը օր միայն թողւած են ինծի: Ես մահէն չեմ վախնար, այլ անդորրութիւնով կ'սպասեմ անոր:»

Կայսրուհին ծոեցաւ և համբուրեց անոր ճակատը և ապա մեղմօրէն աւելցուց թէ Յունաստանը անկախ թագաւորութիւն հռչակւած է և Օթօն անոր թագաւորը:

— «Յնորհակալ եմ քեզի, Ամէնակարող: Յնորհակալ եմ, Աստւածածին: Յունաստանը թագաւորութիւն մը:

Յունաստանը նորէն կենդանի: Ո՛վ կրնար հաւտալ թէ Միաօլունկիի, Քիոսի, Փսարայի մնացորդները այսօր թագաւորութիւն մը պիտի ըլլան: Այսպիսի վարձատրութիւն մը մեր բոլոր կրածներէն աւելի կը կըռէ:» Եւ ձեռքերը իրար կցելով, Անդրօնիկէն ուրախութեան արցունքներ թափեց:

— «Վախնամ այս լուրը աւելի վնաս քան օգուտ պատճառեց անոր,» փախսաց կայսրուհին մայրապետին ականջնիվար:

— «Ես այդպէս չեմ կարծեր, վեհափառութիւն: Դուք անոր վշտացած կուրծքին մէջ միսիթարութիւն կաթեցուցիք:»

Կայսրուհին քիչ կեցաւ մանկամարդ յոյն աղջկան խուցին մէջ: Իր սիրտն ալ ծանր և տխուր էր: Ապա երկրորդ անգամ համբուրեց զայն և դուրս գնաց աղատ ընթացք տալու իր արցունքներուն:

Անդրօնիկէն լուռթեան մէջ քաղցր մտածումներու ալւաւ ինքզինքը և ապա կազդուրիչ քունի մը:

Երբ ինք արթնցաւ ծիւրախտի կարմրութիւն մը վայլեցաւ իր երեսին վրայ: Դեղին երանգը անյայտացած էր իր փոսը ինկած աշքերէն: Իր մկանները վերստացեր էին քիչ մը ուժ: Իր շուրթները, թէեւ տակաւին դեղնած ու տուչորւած, շունչ և խօսք գտան: Շատ անգամ կրկնեց թէինք աւելի լաւ կ'զգար և կ'ուզէր ոտքի ելլալ: Արդէն իրիկուն էր և ճրագը ներս բերւած էր: Իր հողատար քրոջ հետ խօսակցեցաւ Յունաստանի գործերուն վրայ:

— «Իմ Յունաստանս թագաւորութիւն մը: Տո՛ւր, կտոր մը կապոյտ ժապաւէն տուր ինծի որ մազերուս կապեմ: Ուրիշ կերպով չեմ կրնար տօնել այս փառաւոր լուրը,» ըստ Անդրօնիկէն:

Անոր փափաքները գոհացնելու համար բարի միանձնուհին կապոյտ ժապաւէններ հիւսեց անոր երկար անհոգ թողւած մազերուն մէջ:

Այդ պահուն երեք միանձնուհիներ ներս մտան հարցնելու թէինչպէ՞ս էր ան և ապչեցան տեսնալով զայն այսքան պձնւած և անկողնին մէջ նստած: Անոնք սկսան խօսիլ կայսրուհին և այդ օրւայ արարողութիւններուն վըրայ: Անդրօնիկէն կը խօսէր արագաբար, մաքուր և սահուն եղանակով, այն աստիճան որ միւս միանձնուհիները շատ անգամ խնդրեցին անկէ որ իր ուժը չափազանց չգործածէ:

— «Եթէ վաղն ալ այս օրւան պէս լաւ զգամ, անկողնէս պիտի ելլամ եկեղեցի երթամ երկրպագելու և չնորհակալ ըլլալու Յունաստածամօրը: Ապա պտոյտ մը պիտի ընեմ պարտէզին մէջ,» աւելցուց ան:

Այս խօսքերը արտասանած պահուն, ծանր և բուռն հազմը բունեց զինքը: Յանկարծական տակնուվրայութիւն մը առաջ եկաւ կուրծքին մէջ: Իր բազուկները բացաւ կարծես մէկը գրկել կ'ուզէր, և փայրկենաբար հանդարտօրէն ետինկաւ բարձին վրայ, ալ բնաւ չարթննալու համար: Քանի մը վայրկեան առաջւան վաղանցիկ գոյնը անհետացաւ իր այտերէն, չրթունքները աւելի ճերմկցան, աչքերը գոցւեցան և մահւան վտարիչ, հանդիսաւոր ստւերը քանի մը վայրկեանէն քօղարկեց այն բոլոր աշխարհային գեղեցկութիւնը որ կարգով անոր թշնամին ու բարեկամը եղած էր անոր խայտարդէտ կեանքին մէջ: Անխուսափելի՛ ճակատագիր: Ոչինչ չմնաց մեր սիրելի բարեկամին մեռած դէմ:

քին վրայ իր նկարագրին առաքինութենէն ու վսեմութե-  
նէն զատ :

Քանի մը վայրկեան ետք միայն միանձնուհիները հաս-  
կցան որ իրենց քոյրը հանդարտ և առանց ցաւի մեկնած էր  
ասկէ : Այն ատեն դառնապէս արտասւելով, կանչեցին մայ-  
րապէտը և ծունկի իջան, սրտագին աղօթելով իրենց քըոջ  
հոգեհանգստին համար :

Տօնսքի վանքին միանձնուհիները այդ գիշեր ժամերով  
աղօթեցին այն հոգուն համար, որ, պատահարներու, որո-  
գայթներու և վատանգներու աշխարհէ մը անցնելէն ետք,  
հիմա մաքուր և անարատ, կը սաւառնէր արդէն դէպի այն  
յաւիտենական թագաւորութիւնը, ուր Գրիգոր պատրիարքը,  
իր հայրը և սիրահարը կ'սպասէին իրեն :

Ծերունի կամբոս արմաթօլը ապրեցաւ մինչև 1840:  
Բնակեցաւ նաւփլէայի մէջ, իր մահէն երկար ժամանակ  
ետքն ալ շատեր լաւ կը յիշէին թէ ինչպէս ան սովոր էր  
յաճախել Փասքլավանոս համբաւաւոր սրճարանը և պատմել  
հոն իր կեանքին զանազան դէպքերը և իր տիրուհուն գե-  
ղեցկութիւնն ու առաքինութիւնները :

Միւնոյն կերպով, մինչև 1845, իզմիրի փոքրիկ թաղե-  
րէն մէկուն մէջ, օտարականը կրնար տեսնել առնավուտ մը,  
ծայրատւած ձեռքերով ու ստքերով, որ միշտ կ'երկարա-  
բանէր յունական կուին սքանչելի փորձառութիւններուն  
լին էր աս, մէկը նավարինի կուին բեկորներուն :



ՀՀ Ազգային գրադարան



NL0318390

9005

թէ օրիօրդ մը Անդրօնիկէն տեսած է կարավիասի կուէն առաջ և սարսափած է անոր դէմքի թանձր շպարէն։ Կըրնայի գիտնալ այդ օրիօրդի անունը։»

— «Օր. Ռ.՝ Օտիսեսի ազգականը,» ըստ Պարթաքաս, առանց թեթև մը իսկ վարանելու։

— «Օր. Ռ.՝ Ես չեմ ճանչնար զինքը։ Եանիայի մէջ է ան։»

— «Ո՞չ։ Երեք օր առաջ քաղաքէն մեկնեցաւ։ Բանտարկեալ մըն էր ինքը, բայց փոխանակւեցաւ Թրիփօլիցայի մէջ Խուրչիտի հարէմին հետ։ Բայց թողունք այս վշտաւէի խօսակցութիւնը։ Ի՞նչ է ձեր կարծիքը մեր ապստամբութեան մասին։ Մեր յոյները մինչեւ հիմա հրաշքներ գործած են։»

Հիւրը ուղղակի Պարթաքասի երեսին նայեցաւ զարմանքով։

— «Ինչո՞ւ այդպէս կը նայիք ինծի, Թրասիբուլոս,» ճայնեց Քաֆթանձին խնդալով, «կը կարծէ՞ք որ որովհետու տաճկական զգեստ հագած եմ, տաճիկ մըն եմ։ Ատո՞ր համար է որ կը վախնաք խօսելու։ Բարեկամս, ես սրտով յոյն մըն եմ, և թիւրք ծառայութեան մէջ մնացած եմ յատկապէս և միայն յոյներուն օդտակար ըլլալու համար։ Յոյնը այսօր անկարով ըլլալով, սուրով տապալել իր բըռնաւորը, պէտք է ջանայ դաւադրութեամբ ընել։»

Թրասիբուլոսի աշքերը կրակ ցայտեցին։ «Սարսափելի մարդ մըն էք դուք,» մ'ըմնջեց ան տիրութեամբ։

— «Թրասիբուլոս, ըսիք թէ Տրակացանայի կուին մէջ էիք։ Իմ ծառաս Նւիրական Լէգէսնը ջարդող թիւրքերէն մէկն է և այս ծեր զինւորը կ'ըսէ թէ՝ ինք բնաւ տեսած չէ այդ տղաքներէն աւելի գեղեցիկ զինւորներ։ Բաէք ինծի ինչպէս դուք ինքներդ այդքան աժան պրծաք, պատրիարքի քեռորդին ըլլալով մէկտեղ։ Դուք խորամանկ մէկը ըլլալու էք,» աւելցուց բիրտ կերպով։

Այդ վայրկենին ճաշը պատրաստ էր։

Հիւրասիբութեան ձեխն տակ, վէզիրի քափթանձին ամէն կարելի կերպով շքեղ սեղան մը զարդարած էր որ հիացուց յոյնը։

Իրենց խօսակցութիւնը տեսեց մինչև կէս-գիշեր, և կը դառնար գլխաւորաբար Անդրօնիկէին և յեղափոխութեան վրայ։

Երիտասարդին մեկնելէն անմիջապէս ետք, Քարա Սէ-

յիտ Ալին և երեք օգնականներ յարձակեցան Թրասիբուլուին և Քարլին վրայ։ Կապեցին անոնց ձեռները, գոցեցին անոնց աչքերը և տարի լճին եզերքը։

ԺԱ. ԳԼՈՒԽ

Ն ո ր Տ ո ւ ն Մ ը

Եղեան ծովուն (Արշիպիղագոս) վրայ տիրող խաղաղութեան պատճառով Անդրօնիկէն և Տիամանթօն երկու շաբաթ ծովուն վրայ մնացին։ Մինչեւ 1821, մայիսի քսան և եօթերորդ օրը գեռ չէին հասած Քիոս, խաղաղ կղզի մը, որ ապստամբութեան խոռվութիւններէն դուրս մնացած էր։

Եւրօպական իմաստով պանդոկներ չկային։ Տիրող հիւրասիբութիւնը կը լեցնէր այդ պակասը, և ամէն ճամբորդ կամ օտարական դիւրութեամբ կը ճարէր յանձնարարական նամակ մը այս կամ այն բնակչին։

Երբ անոնք ցամաք ելան, գրեթէ կէսօրէն ետք, ժամը չորսն էր, — ճիշդ այն ժամուն, երբ բնակիչները իրենց տօնական հագուստով կը նստին իրենց տան դռներուն առջև։ Այն ատեն կիները ձութ կը ծամեն և վզնոցներ կը գործեն, կամ կատակ կ'ընեն իրարու և պտուղներ կը կեղւեն պատրաստելու համար այն անուշեղէնները որ այնքան համբաւաւոր են Արևելքի մէջ։ Երիտասարդները, իրենց օրւան գործերը աւարտած, կերթան դռնէ դուռ, շաղփաղիկներու ուր որ իւրաքանչիւրին սիրտը կը սիրէ։

Ընթերցողը կրնայ երևակայել չահագբռութիւնը ու զարմանքը այս երկու պէլօպօնէսեան տարազով օրիորդներուն հանդէպ։ Յոյն յեղափոխութեան լուրը այս խաղաղասէր ժողովրդին կը հասնէր հազար մղոն հեռաւորութեան մը արձագանգին պէս։ Թոյլ յուշարար մըն էր ատթէ իրենց քրիստոնեայ եղբայրները կը կուին քրիստոնեայ ազդ մը և կառավարութիւն մը հաստատելու համար։ Բայց քանի որ իրենք գրեթէ տուրքներ չէին վճարէր, և շատ քիչ ճնշւած էին, դէպքը անոնք շգրդուեց այնքան որ զէնք վերցնէին։

— «Ճո՞ն նայէ, ինչքա՞ն գեղեցիկ են անոնք,» կանչեց մէկը իր դռնէն, կղզիին յատուկ բարբառով։

— «Մօրէայի մտնուշակներ են անոնք, Աստւածամայրս» բացագանչեց երկրորդ մը։